



Тем, что эта книга дошла до Вас, мы обязаны в первую очередь библиотекарям, которые долгие годы бережно хранили её. Сотрудники Google оцифровали её в рамках проекта, цель которого – сделать книги со всего мира доступными через Интернет.

Эта книга находится в общественном достоянии. В общих чертах, юридически, книга передаётся в общественное достояние, когда истекает срок действия имущественных авторских прав на неё, а также если правообладатель сам передал её в общественное достояние или не заявил на неё авторских прав. Такие книги – это ключ к прошлому, к сокровищам нашей истории и культуры, и к знаниям, которые зачастую нигде больше не найдёшь.

В этой цифровой копии мы оставили без изменений все рукописные пометки, которые были в оригинальном издании. Пускай они будут напоминанием о всех тех руках, через которые прошла эта книга – автора, издателя, библиотекаря и предыдущих читателей – чтобы наконец попасть в Ваши.

Правила пользования

Мы гордимся нашим сотрудничеством с библиотеками, в рамках которого мы оцифровываем книги в общественном достоянии и делаем их доступными для всех. Эти книги принадлежат всему человечеству, а мы – лишь их хранители. Тем не менее, оцифровка книг и поддержка этого проекта стоят немало, и поэтому, чтобы и в дальнейшем предоставлять этот ресурс, мы предприняли некоторые меры, чтобы предотвратить коммерческое использование этих книг. Одна из них – это технические ограничения на автоматические запросы.

Мы также просим Вас:

- **Не использовать файлы в коммерческих целях.** Мы разработали программу Поиска по книгам Google для всех пользователей, поэтому, пожалуйста, используйте эти файлы только в личных, некоммерческих целях.
- **Не отправлять автоматические запросы.** Не отправляйте в систему Google автоматические запросы любого рода. Если Вам требуется доступ к большим объёмам текстов для исследований в области машинного перевода, оптического распознавания текста, или в других похожих целях, свяжитесь с нами. Для этих целей мы настоятельно рекомендуем использовать исключительно материалы в общественном достоянии.
- **Не удалять логотипы и другие атрибуты Google из файлов.** Изображения в каждом файле помечены логотипами Google для того, чтобы рассказать читателям о нашем проекте и помочь им найти дополнительные материалы. Не удаляйте их.
- **Соблюдать законы Вашей и других стран.** В конечном итоге, именно Вы несёте полную ответственность за Ваши действия – поэтому, пожалуйста, убедитесь, что Вы не нарушаете соответствующие законы Вашей или других стран. Имейте в виду, что даже если книга более не находится под защитой авторских прав в США, то это ещё совсем не значит, что её можно распространять в других странах. К сожалению, законодательство в сфере интеллектуальной собственности очень разнообразно, и не существует универсального способа определить, как разрешено использовать книгу в конкретной стране. Не рассчитывайте на то, что если книга появилась в поиске по книгам Google, то её можно использовать где и как угодно. Наказание за нарушение авторских прав может оказаться очень серьёзным.

О программе

Наша миссия – организовать информацию во всём мире и сделать её доступной и полезной для всех. Поиск по книгам Google помогает пользователям найти книги со всего света, а авторам и издателям – новых читателей. Чтобы произвести поиск по этой книге в полнотекстовом режиме, откройте страницу <http://books.google.com>.

HN 6E3U 7

KC 19928 (2)



**HARVARD
COLLEGE
LIBRARY**





Հ ԱՎԻ Հ ԱՊԵՏԻՈՐ

ՀԱՅՈՒԹ ՀԱՊԻԵԼՈՐ

ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՓԻԱՆՈՑ

ՀՈՂԱՎՐԴԱՊԵՏԻԿ

ՅՈՐԴՈՐԱԿՆԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԵԴՈՒԱՐԻ ՀԻՒՐՄԻՒԶԵԱՆ

ԸՆՐԱԿԱՅ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ

ՄԻՒԹՅԱՐԵԱՆ ՄԻՅԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Համար Դ.



ՎԵՆԵՏԻԿ


ՍՈՒՐԲ ԴԱԶԱՐՈՒ ՏՊԱՐԱՆԸ

1859

~~SEARCHED 1-16 (2)~~

KC 19928 (2)

✓



HARVARD
UNIVERSITY

APR 2 1968

ՀԱՅԻ ՀԱՊԵՏՈՐ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՓԻԱՆՈՑ

ՀՈՂՈՎՐԴԱՊԵՏԻՆ

ՅՈՐԴՈՐԱԿՆԵՐԻ

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԺ.

Ա-դո-ն-ծ-ո-յի-ն ո-բ-ի-ւ-ո-յ կ-ը-ա- ը-է-հ-ա-բ-ա-դ-ե-ն :

“Օրէնք տեառն ամբիծ են, և գարձուցանեն զհողիս,,,
(Աշ. ԺԷ. 8:)

Խնչուան հիմայ ձեզի բացատրեցի ած արանական առաքինութիւններն, այսինքն հաւատք յոյս սէր . բացատրեցի առաքելոց հանդանակն, այսինքն հաւատամքը . բացատրեցի տէրոււնական ազօթքն, այսինքն հայր մերը . բացատրեցի սուրբ խորհուրդները : Հիմայ կըս կըսիմ բացատրէլ ած ային օրէնքն, ան սուրբ օրէնքն որ մարդուս հոգին իրեն կը քաշէ . “Օրէնք տեառն ամբիծ են, և գարձուցանեն զհողիս,,,: Ուստի այսօր պիտի խօսիմ ձեզի ած ային օրէնքին վլայ ընդ հանրապէս, իր գերազանցութիւնն ու հարկաւորութիւնը ցցընելով . վասն զի այ օրէնքներն ազէկ պէտք է գիտնանք՝ ազէկ պահելու համար :

Անանկ յայտնի ճշմարտութիւն մըն է՝ որ ած մը կայ արարիչ և աեր երկիի և երկրի, ած մը որ զմեզ “ընչէն ստեղծեր է և ամմեն վայրկեան կը պահէ . անանկ յայտնի ճշմարտութիւն մըն է աս՝ որ շիտեսնելու հանամար հերիք չէ կոյր ըլլալը, հապա պէտք է ալ որ փորենք հանենք աշուշնիս կամօք՝ շիտեսնելու համար ան ճշմարտութիւնը, որ ամմեն ազդ՝ նաև վայրենի ու

բարբարոս ազգերը միշտ ճանչըեր ու քարոզեր են, և
ինչուան հիմայ ալկը ճանչնան ու կը խսսառվանին . ա-
նանկ որ՝ պէտք է խենթ և անզգայ ըլլուլ առ բանը ու-
րանալու համար . “Ասաց անզգամն ’ի սրտի իւրում
թէ ոչ դոյ ած , . (Սվ , ժդ . 1 :)”

Ուրեմն թէ որ ած մեր ստեղծովն է . մեր հայրն է .
մեր տէրն է . մենք որ իր բանական արարածներն ենք .
իր որդիկն ենք , իր ծառաներն ենք . խիստ բնական է
որ պարտըկան ըլլանք զինքը սիրելու , զինքը մեծարե-
լու , իրեն հնազանգելու . ինչպէս որ զաւակ մը պար-
տըկան է սիրել ու մեծարելիր հայրը , ծառայ մը պար-
տըկան է մեծարել ու հնազանդիլ իր տիրոջը . մանա-
ւանդ որ ած ասոր համար ստեղծեր է զմեզ , և տսկեց
’ի զատ ուրիշ բանի համար չեր կրնար զմեզ ստեղծել .
Բայց որովհետև մենք ոզորմելիքս չեինք կրնար գիտանալ
այ ժիաքը՝ ինչ կերպով և ինչ բաներու մէջ կուզէ որ
զինքը սիրենք մեծարենք , և իրեն հնազանդինք ու ծա-
ռայենք , հարկ էր որ ած ինքը մեզի յայտնէ . ինչպէս
ալյայտներ է , իր կամքն իր համոյքը . հարկ էր որ մե-
զի օրէնք մը՝ կանոն մը՝ անփոփոխելի կարդ մը տար պա-
հելու , ինչպէս ալ առւեր է : Աս օրէնքն ած ’ի սկզբանէ
տշխարհի մեր սրախն մէջը անկեր է՝ բանականութիւն
տալով մեզի , այսինքն լսս մը . իր ածային իմաստուելը
մէկ ճառագայթը , որպէս զի կարենանք ճանչնալ ինչ
որ իրեն համոյ է ինչ որ անհամոյ , բարին ու չարը , ա-
ռաքինութիւնն ու մոլութիւնը : Որովհետև ած բուն
իր եռութենէն բոլորովին բարի է , բոլորովին արդար , բո-
լորովին ճշմարիտ , և ամմեն կատարելութիւն մէկանզ
ունի , չի կրնար չատել ու չարդիւել չար բաներն , ինչ
պէս անգթութիւնն , անիրաւութիւնն , անօրէնութիւն
ու ստութիւնը . վասն զի ասոնք ամմենն ալ իր ածային
բնութեանը դէմ են և իր կատարելութիւններուն ներ-
հակ : Ուստի մեզի ալ որ իր որդիկն ենք , իր ծառա-
ներն ենք , բնական լսս մը առւած է ճանչնալու ինչ որ
ըստ ինքնան ազէկ արդար ու ճշմարիտ է , որպէս զի
ընենք զանոնք . և ինչ որ չար անիրաւ և սուտ է , որպէս
զի անոնցմէ ետ կենանք :

Աս է այն օրէնքը՝ որ բնական օրէնք կըսուի , վասն զի
’ի բնութենէ ունինք . այսինքն բնութեան արարչէն՝ որ
է ած : Աս է այն օրէնքը , որուն վրայ Պողոս առաքէալ

Կը գրէ հառմայեցիներաւ . Օրէնքի տակ շեղողներն ալ պրէնքին հրամայածը կընեն . զատն զի իրենք ալ օրէնք մը ունին սրտերնուն մեջը գրուած՝ որ կը սորվեցընէ իրենց ինչ որ աղէկ է և ինչ որ գէշ, խղճառանքնին զարնելով երբոր գէշը կընեն, և արդարացընելով պիրենք՝ երբոր աղէկը կընեն . “Նորա” որ զօրէնս ոչ ունին՝ անձանց իւրեանց իսկ են օրէնք, որք ցուցանեն զգործս օրինացն գրեալ՝ ի սիրոս իւրեանց՝ վկայութիւն մտաց իւրեանց, և յանգիմանել զմիմանս ՚ի խորհրդոց իւրեանց, կամ թէ պատասխանի իսկ տալ,, . (Համ. թ. 14:) Այս ան օրէնքն է, որ նաև կիկերոն հեթանոս ըլլարով կը համշայ . “Օրէնք ընդարոյք ՚ի մեզ, որ հրամայէ որ ինչ արժանն է առնել և ՚ի հակառակացն արդելու . Օրէնք անգիր բնածին ՚ի մեզ, զոր ցիք մեր ուսեալ, ոյլ անդատին ՚ի ընութենէ ընկալեալ,, . (Գիրտ մ. և թ. յզ. օրինաց:) Այս ան օրէնքն է որ կուտայ մեղք սիրել գովել մեծարել որսնք որ սզրուած են . առաս, բարերար, հեզ, երախտագիտ, տնկեղծ . զառն զի ինքիրենուս ալ բնտիան լուսով կը ճանշանք, ուներուստ համոզեալ ենք, որ ոզորմութիւնն՝ առաւաձնութիւնը՝ բարիք ընելը, հեղութիւնն՝ երախտագիտութիւնն՝ անկեղծութիւնն՝ աղէկ բաներ են . ընդհակառակն կը խորշչնք կատանք կանարգենք որոնք որ անդութ են չարագործ հպարտ բանաւոր ապերախտ ու սպասաց, վասն զի ինքիրենուս ալ բնտիան լուսով կը ճանշանք ու ներբուստ համոզուած ենք որ անդը թութիւնը՝ չարիք ընելը՝ հպարտութիւնը՝ բռնաւորութիւնն՝ ապերախտութիւնը՝ սպասութիւնը՝ բալորն ալ գէշ բաներ են . Այս ան օրէնքն է՝ սրով նաև ամենէն անգրէն ու չարագործ մարդիկ երբոր մէկ անիրաւութիւնը՝ ոչ զգկում մը՝ նախատինք մը ընդունելու որ ըլլան . կը բաղդան ու չեն կրնար համբերել . Ամեննք մէկ բարսորս վայրենի մարդ մը, որ ամեննին օրէնքի վկայ բան մը լսած չըլլայ . թէ որ մէկը թեթև պատճառի մը համար զինքը նախատէ, իրեն անիրաւութիւն ընէ, զինքը ծեծէ, իր կնիկը որդիքն ինչըն ու բալոր ռւնեցածնյա փըշտակէ, չի բողոքեր մէկէն, չլանի որ մէծ անիրաւութիւն է իրեն եղածը, բանաւորութիւնն, զգկանք անդթութիւն, բազորովին մարդկութիւն գէմ : Ինչո՞ւ է այսչափ բողոքելն, այսչափ դանդապին, այսչափ իրա-

ւունք վիճակնելը . վասն զի թէ և վայրենի է , թէ և պէնք չի գիտեր , բայց ներսի գին պէնք մը ունի սրափն մէջ դրած , բնական օրէնք մը՝ որ իրեն կը սորվեցընէ որ զբկանցն , անիրաւութիւն ընելը , նախատելը . Կողոպտելն անմեղ մարդ մը՝ որ մէկուն պատ մը չէ ըրած . դէշ բան է և սոսկալի անդրամութիւն : Աս ան օրէնքն է՝ պառան համար նաև շպրագործներն ըրած յանցանք . նին կը ջանան արգարացընել ու պատճառանիքներավ պարտըկել : Ուստի գողը երրոր կը յայտնուի , պատճառանիքներ կը բերէ , կարօտութիւնէն հարկաւորիւը . կարօտութիւն ըստեցողին գողնալը . կամ քիչ զնացընելը : Աստիճակ աշուք վերցնողը զինքը կարդարաց ցընէ՝ գլուխու տարցած ըլլալը պատճառ բերելով . կամ խօսքէ մը գրգռուսիլը . զինքը պաշտպանելու համար ընելն , և ասոնց նման պատճառներ . ինչու է աս ամենն պատճառանիքները բերելնին . վասն զի սրաերնուն մէջը գրուած բնական օրէնքը զիրենիք կը համոզէ՝ խելուցնին կը պառկեցընէ որ գողութիւն ընելն , առանց արգար պատճառի ձեռք վերցընելն և այլն . դէշ բաներ են . Աս ան օրէնքն է՝ որ մեղի սոսկում կը բերէ հին պատճիւթիւններու մէջ կարդալու առենինիս Ներոնի անգիտութիւնը , Դիոկղետիանոսի բարբարասութիւնն , ուրիշ շատ բռնտւարներուն աշ ըրած անիրաւութիւններն ու զբկանքները : Իսկ ընդ հակասակի մեղի ախորժ կը բերէ երրոր կը կարդանիք այնցափի առաքինի մարդկանց աղիկ գործքերը . թէ և մեղի հետ վերաբերութիւն մը չունենան , թէ և մեղի անկեց շահ մը չը լսոյ . Ուրեմն չէ թէ նախապաշարմանիքներն են , չէ թէ պղտիկուց սորված բաներնիս են , չէ թէ մը դատախարակութիւնէ առած կանոններն են , որ մեղի աղէն ու գէշն՝ առաջինութիւնն ու մեղութիւնը գտառել կուտան , ինչպէս որ հիմակուան անհաւատ անկրան մարդիկը կը կըսեն՝ ուղելով ամենն հաւատոք պէնք վերցընել՝ որպէս զի աղաւ համարձակ առանց ամենը ու նախատինք կը ելու ուղաննին ընեն . հապա ուղիղ բանականութիւնն , ան լոյսն որ ած մեղի առելոր է , ան բնական օրէնքը՝ որ ած մը սրան մէջը դրեր է :

Բայց որովհետև մարդկային բնութիւնը սկզբնական մեղքին ապակունած ըլլալով ինչպէս արիտենգեան նրա ժաղովը կըսէ , մը մաքը մթնցած է ու մը կամքն

անկարգ կրքերէ գէցած, աւասի չի կրնար գիւրաւ աւսանէլ և աղեկ որոշէլ ինչ օր ուղիղ բանականութիւնն ու բնական օրէնքը կը սորվեցնէ, ինչու յայտնի է անձնանի մոլորութիւններէն՝ որոնց մեջն ատեն ատեն ինչ կան մարդիկ, ինչ ըրաւ ած : Ան օրէնքն որ գրեր երմբ արտին մէջ՝ աւազ պատուիրանքի գարձուց, կամ ատար գլխուուր ու հաստատուն կանոններու, որոնցմէն սւրիշ մասնաւոր կանոններն առաջ կուդան : Աս աւազ պատուիրանքը բերնավ տալէն ետքը հրէից, երկու քարէ տախատակներու վրայ գրած թողուց, որուէս զի միշտ աշուշնուն առջին ըլլայ, ամեննքը կարենան կարդալ կամ կարդացնել ու սորմիլ, ճիշճ պահելու համար : Շատած հաւատքի մասն է, սուրբ գիւղը կը պատմէ . (Ե. Ա. Ե.) Երբոր հրեաներն Եղիպտոսի անապտափն մէջ ճամբորդութիւն կը ներկին գերութենէ խալքանցու և տւետեաց երկիրն երթալու համար, Մինա լեռան վրայ երկցաւ ած, իրենց առաջնորդը Մովսէսն ալ հռն էր . և որումունքներու փայլակներու և կայծակներու մէջն, սոսկալի շընկոցով հրեշտակներլ փող զարնելով, հրատարակեց իր պատուիրանքները՝ որ ասոնք են .

Ես եմ քու ածդ, ուրիշ ած չի պաշտես .

Աստուծոյ անունը պարտապ անդ բերանդ շտռնես .

Կիրակի օրերը պրութեամբ անցընես .

Հոյրդ ու մայրդ պատուես .

Մարդ շըսպաննես .

Ընտթիւն շընես .

Գողութիւն շընես .

Սուս վկայութիւն շիտառ .

Աւրիշ կնոջը շիցանկաս .

Ռւրիշ ունեցածին աշխ շիւնկեռ :

Աս պատուիրանքները տալէն ետքը՝ երկու քարէ տախալիի վրայ գրեց ած զանձնք, և յանձնեց Մովսէս սի . Մովսէս ալ առաւ բերաւ ժողովուդեանը, որպէս զի առ սնէ իր աշշովն յաւիսենական յիշատակ ական շուկ լսածին, և յորդորեց պահել զանձնք զգուշութիւնամն խոսանքները ընելով այ կողմանէ թէ որ պահելու ըլլայ, ու սոսկալի անեծքներ՝ թէ որ զանց առնէ :

Աս հրէից տուած պատուիրանքներն են՝ որ մեզի ալ սուտ ած . բայց աս տարբերութիւնը կայ միայն՝ որ

Քէ ակրն մեր աշխարհք գալով, թէ անձամբ և թէ իր առաքելոցը ձեռքովն աւելի բացատրեց զանանք ու լուսաւորեց, տալով մեղի ամմեն կարդ կանան աղջկ և առաքինի կեանք վարելու, իր հաճոյքը միշտ ընելու, իրեն անհաճոյ բաներէն զգուշանալու, միշտ բարիք ընելու, ամմեն գէշ բաներէ հեռու, և ասանկով յաւիտենական կենաց արժանի ըլլալու: Ցեսէք ուրեմն որշափի մեծ բան են աս տասը պատուիրանելուր, ահսէք որշափի յարդելի բան է ան օրէնքն որ պիտի պահենք. անանկ օրէնքը մըն է՝ որ ած տուաւ, չէ թէ մարդ. ած շորագրեց մեր տէրը, որ երկնի և երկրի կիշխէ. ած որ բռն ինքն է իմաստութիւն, ինքն է արդարութիւն, ինքն է ուզգութիւն ու բարութիւն. ած որ ամմեն բան կը աեսիէ, ամմեն բան գիտէ, ամմեն բան կրնաց ընել: Թող աշխարրիս վայ օրէնքներ գնեն՝ որշափ որ կուզեն. այ գրած օրէնքին քովն անանի է ինչպէս ածուեազ գծած պատկեր մը ամմենին վարպետ պատկերհանի մը նկարած կհնդանագրի քով:

Ուրեմն անսէք ինչ զգուշութեամբ, ինչ ճշգութք պէտք է պահենք այ տօւած աս սուրբ օրէնքը: Ի՞նչ բանով մարդս մարդ ըսելու արժանի կըլլայ. ոչ աղնուականութեամբ, ոչ հարատութեամբ, ոչ իշխանութեամբ, ոչ հանձարով ու գիտութեամբ, ոչ մեծ փիլսոփիայ ըլլալով կամ մեծ ածարան, մեծ փառաբան, մեծ խորհրդական, մեծ զօրավար, մեծ թագտւոր, մեծ կայսր. չէ, բոլորն ալ ինքիրենուն մինակ՝ բան մը չեն արժեր. “Ամենայն ինչ ընդունայն է,,,: Այ որ մարդս իրաւցինէ մարդ կընէ. մարդուս արժէք կուտայ, այ վախն է՝ կրսէ սուրբ գիրքն, և այ պատուիրանքները պահէլը. “Յաստուծոյ երկիր և զպատուիրանս նորապահէա, զի սյու է մարդն ամեննին,,,: (Ժ. Ճ. 13:) Աշխարրիս ամմենէն խեղճ մորդն առնենք. թէ որ այ վախն ունի, թէ որ այ պատուիրանքները բոլորն ալ կը պահէ, իրաւցինէ մեծ մարդ ան է, և ինչպէս թամագեմացին կըսէ՝ աւելի կաժէ քան զամմեն իմաստուն, հարուստ, ազնուական, իշխան ու նաև թագտւոր, որ այ վախը կամ ամմենին ըսւնին կամ քիչ ունին: Աշխարրիս ամմենէն խեղճ կնիկն առնենք. թէ որ իրաւցինէ այ վախն ունի. թէ որ այ պատուիրանքները բոլորն ալ կը պահէ, մեծ խաթուն մըն է, և աւելի գովութե-

արժանի է քան զամենն գշնոյ և թագուհի՝ որ այ վա-
խ չունին . “ Կին բարեպաշտօն օրհնեսցի , , . (Առաջ .
շա . 30 :) Պատճառն ինչ է . վասն զի անանկ մարդն՝
անանկ խաթունն՝ այմէ վախնալով և այ պատուիրանք-
ները պահելով , այ ալ մարդկանց ալ հաւատարիմեն ,
արդար , ուղիղ , մեծերնուն հնազանդ , պարտքերնուն
ուշադիր , ամենուն հետ սիրով , բարիք հանչցող , ուրիշի
շարիք ընելու սիրտ չունեցող , ամենուն բարիք ընելու
պատրաստ . մէկ խօսքով առաքինի , ու զարդարեալ ան
ամենն կատարելութիւններով որ զմարդ իրաւցնէ գո-
վլիք կընէն , ու թէ այ և թէ մարդկանց սիրելի : Ընդ
հակառակն որոնք որ այ վախը չունին , այ պատուիրանք-
ները չեն պահելի , թէ որ բարիք մնն ալ ունենան՝ ու-
րիշ կազմանէ այնշափ տիտ պակասւթիւն գէշութիւն
ունին , որ ամմենուն անհաճոյ են , ատելի և պարտաւելի
կընէն դիրենք : Ով որ ալ ըլլան , թէ և թագաւոր ու
կայար . իրաւ ուրիշները կը վախնան իրենցմէ և երե-
սանց կը դովին զիրենք . բայց մէկը չը ցար որ սրաանց
դովին զիրենք և յարգէ : Ուրեմն իթէ սուրբ գիրքն ալ
կըսէ որ իրաւցնէ մարդ սեպուելու համար պէտք է
այ վախն ունենալ , և իր սուրբ օրէնքը պահել . “ Յաս-
առւծոյ երկիր և զպատուիրանն նորա պահեա , զի այս
է մարդն ամմենին , , , ասկէց կը հետակի որ , որոնք որ
այմէ չեն վախնար և իր պատուիրանքները չեն պահել .
մարդ ըստուելու արժանի չեն , մարդ չեն : Իսկ թէ որ
մարդ չեն , հապա ի՞նչ են : Հարկ է որ կամ անտառն
ըլլան . կամ անտառնի պէս բան մը . և իրաւ , քանի
քանի ասանկ անտառներ կը գանուին քրիստոնէից
մէջ . անոր համար ամմեն բան ասանկ գէշ կերթայ :

Ընդ հակառակն ի՞նչ աղէկ կըլլար աշխարհքա , թէ որ
ամմենքն այմէ վախնային , ամմենքն այ պատուիրանք-
ները պահենին . աշխարդիս վրայ ոչ մոլութիւն կը մնար .
ոչ անկարգութիւն , ամմեն բան աղէկ կերթար : Զաւ-
կըներն իրենց ծնողաց , հպատակներն իրենց մեծերուն ,
ծառաներն իրենց տէրերուն հնազանդ կըլլային . ու
աւրերը , մեծերը , հայր մայր եղողներն , ամմեն խոչե-
մութի ամմեն հոգ կունենային իրենց որդւոցը վրայ :
Ոչ աւազակութիւն կըլլար , ոչ մարդասապանութիւն ,
ոչ պատերազմ , ոչ հալածանք , ոչ զրպարտութիւն ,
ոչ առելութիւն , ոչ վրէմինդրութիւն , ոչ պականք ,

ոչ բռնութիւն, ոչ անիրաւութիւն, ոչ նենդութիւն ոչ խարէութիւն, ոչ գողութիւն, ոչ յափշտակութիւն, և ոչ գէշ վարմունք թէ խօսքով ըլլայ և թէ գործքով ամմենքս մէկզմէկ սրտանց կը սիրէինք. մէկմէկէ աւելի կը ջանայինք ուրիշի բարիք ընել, ամմենքս եղայրատէր կը լլայինք, ուրիշի բարիքն ուզող, համբերող, խոնորհ, տրդար, երախտագէտ, անկեղծ, ճշմարտիսօս, խտ լազատէր, հեղու ու բարեկարգութիւն սիրող. անանկ որ, աշխարհքս մեղի համար դրախտ կը դառնար, հոս ալ երջանկութիւն կը վայելէինք իբրև գրաւական մը անդիի երջանկութեանը՝ որ ած պատրաստեր է մեզի համար երկինքը. Այ է ան վարձին՝ ան հատուցումը՝ որ ած Դաւիթ մարգարէին բերնով կը խոստանայ որոնց որ հաւատարմութեամբ կը պահէն իր պատուիրանքները. “Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ’ի պահել նմա՞ հատուցան բազում,,. (Մշ. Ժը. 12.) Բարիք կը խոստանայ անոնց աս աշխարհքիս մէջը, և չափէ դուրս աւելի՝ անդիի աշխարհքը: Տեսէք ինչ ըստ ած հրեաներուն, իր տասը պատուիրանքները տալին ետքը. “Եթէ լսելով լուիցես ձայնի տեառն այ քոյ առնել զամնայն պատուիրանս նորա... . եկեսցեն ’ի վերայ քո ամենայն օրհնութիւնքս այսոքիկ,,. (Յ. Օքն. իշ. 1.) Թէ որ այ հնազանդ ըլլոք, և ամմեն իր պատուիրանքները պահէք, բարեբախտ և երջանիկ կը լլաք, ամմեն օրհնութիւն վրանիդ կուգայ: Ետքն աս օրհնութիւնները կը բացատրէ՝ լսելով. Օրհնած կը լլան ձեր քազ քըները, գեղերը, աներն ու գաշտերը. օրհնած կը լլոն ձեր զաւկըներն, օրհնած կը լլան ձեր երկիրներուն բերգը, ձեր զշխարներն ու կովերը, ձեր ամպարները, ձեր ամմենն բանն. օրհնած կը լլաք գուք ալ, ինչ բանի որ ձեռք զարնեք՝ կը լմընցընէք: Թէ որ թշխամիք պատերազմ բանալու ըլլան, կը զարնեք կը յաղթէք. մէկ ճամբով վրանիդ գալու ըլլան, եօթը ճամբէ կը հարկաւորին փափառէլու: Երկինք ձեզի իր անձրել կուտայ առենին, ամմեն տռատութիւն կունենաք, ամմեն բաներնիդ կը յաջողի, և ամմենքս ձեզմէ կը վախնան ու զձեզ կը յարգեն իբրև այ ընտրած ու սիրելի ժողովուրդը: Լսեցիք, սիրելիք, լսեցիք աս ամմեն բանը. Թէ որ ած այսչափ բան կը խոստանայ աշխարհքիս վրայ որոնց որ իր պատուիրանքները կը պահէն, անդին ինչ տալլը աս:

կեց իմացէք : Առանց համեմատութեան առեջի պիտի ուսոյ . պիտի ուսոյ նոյն երջանկութիւնը , նոյն հարդա-
տութիւնը , նոյն ուրախութիւնը , նոյն զուարձութիւ-
նը որ ինքը կը վայելէ . անանկ երջանկութիւն հարդա-
տութիւն և ուրախութիւն՝ որ ամեննեփն չեն գաղցրիր .
մարդին ու հոգին մէկանդ կերջանկացընեն , և եռց
չունեն :

Իսկ ընդ հակառակն որոնք որ չեն ուղեր գիտնալ ու
պահել այ պատուիրանքները . սոսկալի գժբախտու-
թիւններ կը ապահանայ անոնց աշխարքիս վրայ ալ , անգին
ալ : Մատիկ ըրէք ետքն ինչ կըսէ հրեաներուն . “ Եւ
եղից , Եթէ ոչ լուսկես ձայնի տեսառն այ քոյ , պահել
և առնել զամենայն պատուիրանն նորա . . . եկեսցեն
՚ի վրայ քո անէնքս այսոքիկ , : Խակ թէ որ այ հնա-
զանդ ըրլաց , իր պատուիրանքները չխպահեք , վայ ե
ծեղի , ամմն անէնք վրանիդ կուգայ , և ինչ անէնք .
անիծած կըլլան ձեր քաղքըներն ու գեղերը , անիծած
կըլլան ձեր զաւելքները , անիծած կըլլան ձեր երկրին
ռեզերն և տնաստաները , անիծած կըլլան ձեր տմ-
պարներն և ամմն բաներնիդ , անիծած կըլլայ ձեր տմ-
մն դարձքը սիրզքէն ինչուան ետքը : Թշնամիներնիդ
պատերազմ բանալու որ ըրլան , կը յաղթուիք կիյնաք
տառընին . մէկ ճամբէն վրանին յարձըկուիք , եօթը
ճամբէն կը հարկառորդիք վախչչելու : Մարմիննիդ գի-
շակեր թռչնոց ու գաղանաց կերակուր կըլլայ . սով ,
ժանտախա , անթշչնելի ու գանելի հիւնդութիւններ
վրանիդ կուգան . կարկուտ ու չորսւթիւն երկիրնիդ
կապականէ , անմրեկի սպասած ատեննիդ՝ երկիրը
պղնձ կը գտանայ ձեղի , և երկիրն երկաթ . շատ կը
ցանեք ու քիչ կը ժողվէք . այդիներնիդ կը մշակէք ու
գինի չեք առնենար խմելու : Օտարները կուգան ձեր
երկիրներուն ափելըն , անանց գերին կըլլաք . սովու-
նիդ բերբերնիդ ու բոլոր ունեցածնիդ կառնեն , զաւ-
կենիդ ձեր ացքին գիմացը կը յափշտակեն , ու կնիկնիդ
կը պղնեն . ամմն կերպ ողկանք ու բանսւթիւն կընեն
ձեղի , ու գուք իսազ կըլլաք իրենց առջին : Ասանցմն
գեշ ուրիշ ինչ բան կրնայ ըլլալ . և թէ որ աս աշխար-
քիս վրայ այսակ շարիք կը ապահանայ ած իրեն պա-
տուիրանքը չխպահազներուն , ինչ պատիք պիտոր ուսոյ
անգին՝ ասկէց իմացէք . շարացար տանջանք , անանկ

տանջանք՝ որ ամեննեին չեն դադրիր, մարմինն ու հոգին
մէկաեղ կը տանջեն, և ետք չունին :

Աս անէծքները չեի՞ն որ աեսանք մեր օրերն ալ՝ տեղ
մը աւելի՝ տեղմը պահաս, այլ և այլ քաղցրներու վրայ,
Դաղղիս, Սպանիս, Գերմանիս, Գրուշ, Սաքսոնիս,
Եւ հաստան, Բիեմոնթը ու նաև Խոտցիս : Ամենինը ու-
ղեցին նման ըլլալ գաղղիացւոց ան ատենի անկրօնու-
թեանը, գէշ վարբին, անպարփեշտ հագուստներուն,
ու գժոխային փիլիսոփայութեանը : Աստուած ալ իր
անէծքներն ոնոնց վրայ երկեց, ուզեց որ գաղցիա-
ցւոց կրած պատիմները անոնք ալ կրեն . “ Եկեսցեն
՚ի վերայ քո անէծքս այսոքիկ,, : Չեին ուզեր ոչ զած
ձանչնալ, ոչ իր օրէնքը, ոչ իր կրօնքը, ոչ իր սուրբ
հաւատքն . անկարգութիւնները հասարակ եղած եին,
անպարկեշտութիւնը կը յաղթանակեր, ամմեն աեսակ
ախտ ու մեղք ետքի ծայրը հասեր եր . ած ալ թողուց
զիրենք թշնամիներնուն ձեռքն, արունլոււյ եղաւ եր-
կիրնին, աւար յափշտակութիւն կրտկ և ամմեն աեսակ
գժբախտութիւն ըիւրաւոր ու միլիոնաւոր հոգի կե-
րան . ու մարդ կանց արիւնը գետի պէս վազեց : Կը-
նուինին այ գարձուցեր եին, ած ալ երեսն իրենցմէ
գարձուց, և իր արդար բարիութեամբը սոսկալի պա-
տիմներ խրկեց վրանին . “ Կուտեցից ՚ի նոսա չարիս,
և զնետս իմ սովառեցից ՚ի նոսա,, . (Ք. Օքն. լք. 23.)
Հոս մեր մէջն ալ որ մաեր եր անկարգութիւն, ինչ
եղաւ . չարաշար գերութիւն չեր քաշածնիս, հազար
կերպ բռնութիւն չիկրեցնք այսչափ տարիներէ ՚ի
վեր . մեր վրայ ալ հասու այ անէծքն, այաշափ սայդ-
է՝ որ այ չինազանդողն՝ այ անէծքն իր վրայ կը կանչէ .
“ Եկեսցեն ՚ի վերայ քո անէծքս այսոքիկ,, : Թէ որ
կուզենք, սիրելիք, որ ած բոլսրովին խալըսէ զմեղ ան-
ցած փորձանքներէն, և ետքի գալիքներէն ալ պահէ
զմեղ . զցուշանանք՝ չար օրինակներու չի հետեինք,
մոիկ չընենք ոմանց անհաւաս խօսքերուն՝ որոնց բե-
րանը գժոխը կը նմանի . “ Մի ոք զմեղ խարեսցէ բա-
նիւք ոնոտուովք,, . (Եփե. ե. 6.) հաստատուն կե-
նանք մեր հաւատքին վրայ, հաւատարիմ ըլլանք այ,
հաւատարիմ սուրբ եկեղեցւոց . հաստատուն հաւատ-
քով ընդունինք այ տառը պատուիրանքով առւած գրէն.
Քը՝ որոնց մէջն ուրիշ մասնաւոր սկատուիրանքներն ու

կիմացուին , պահենք ամենայն զգուշութեամբ աս նր օրէնքը . և չխտարակուսինք՝ որ ած մեզի կօգնէ , զմեղ կօրհնէ . և մեր ամենն բաներնուս յաջողութիւն կուտայ . “ Արգարութիւն զազդ բարձրացուցանէ ,, . (Առաջ . Ժդ . 34 :)

Անանկ է նէ թէ որ պարաղկան ենք այ պատուի . բանքները պահելու , ուրեմն պէաք է գիտնանք զանոնք . և աղէկ գիտնանք . չէ թէ բերնուց ըսելը թութակի պէս , հապա անոնց միտքն ու բոլոր ծուծն իմանալ : Հիմայ կը հարցնեմ , ասանկ գիտցող քանի՞ հոգի կայ . կամաչեմ ըսելու . շատերը կան նաև մեծերէն . նաև կարգուածներէն , նաև ծերերէն , որ պատուի . բանքները որոնք են՝ չեն գիտեր . թէ որ գիտեն ալ , սխալ մխալ կըսեն . բառերէն աւելի է ըսած սխալնին : Շատերնալ կը կարծեն որ գիտեն , բայց իրօք չեն գիտեր . գիտեն աշխարքի սովորութիւնները , քաղաքավարութիւնները , նորելուք բաները , բայց այ պատուիրանքները չեն գիտեր . ինչու որ՝ թէ և բերնուց կըսեն տասը պատուիրանքները . բայց անոնց միտքը և անոնց տակը դորուք իմացուած բաները չեն գիտեր : Իսկ թէ որ չեն գիտեր , ինչնչպէս կրնան պահել : Ինչպէս չի կրնար մեկն աղէկ զինուոր ըլլալ՝ թէ որ զէնք շարժել չի գիտեր , և ոչ աղէկ փառաբառն՝ ով որ օրէնք չի գիտեր , ոչ վարպետ բժիշկ՝ ով որ բժշկուն չի գիտեր , ոչ աղէկ երկրագործ՝ ով որ երկիր գործել չի գիտեր , և ոչ աղէկ արուեստաւոր՝ ով որ իր արուեստին կանոնները չի գիտեր , ասանկ ալ ոչ երբէք աղէկ քրիստոնեայ կրնայ ըլլալ՝ ով որ քրիստոնէութեան օրէնքը կանոններն ու պարագերը չի գիտեր : Կամ չարութեամբ կամ ագիտութք՝ մէյմը մէկ բանին մէջ , մէյմը մէկալ բանին մէջ , իրեն պարտք չըներ . բայց իրեն տգիտութիւնը , կըսէ սուրբն Օգոստինոս առաքելայն խօսքովք , չարդարացըներ զինքը , զինքը չի խալըսէր գժոխիքն . վասն զի անանկ տգիտութիւնն է՝ որ կրնար յաղթել , կամաւոր ագիտութիւնն է : Պասն զի անանկներն ամեննին ժամ ուաք չեն կոսիներ խրաւ լսելու , քրիստոնէական լսելու , ժողովրդապէտներն քարոզք լսելու , որոնք քիչ քիչ կը մէկնեն քրիստոնէի մը համար գիտնալու ամմեն հարկաւոր բաները , ու պարզ կը խօսին որ ամմենքը դիւրտաւ հասկընան : Գիտեմ՝ որ շատերը տեսակ տեսակ պատճառակներ

կը բերեն հոգեոր լսելու շիգալնուն . բայց առ պատճառներուն ընդունայն ըլլալը ցցուցի ուրիշ անդամ , մանաւանդ ժողովրդապետական խրատներուն ու քրիստոնէական վարդապետութեան անյարժմար առեն ըլլալուն պատճառը : Հիմայ աս ալ կըսեմ , որ առենք ձեզի անյարժմար ըլլալուն ու հոգեոր լսելու՝ առեն շիգտնելնուգ պատճառը՝ նորելուք սովորութիւններուն և տեսէ ըլլալնիդ է : Կերակուր տալու , հրաւելրդ մը ընե . լու , նորելուք սովորութիւնը՝ կիրակի օր ընելն է . ասանկով հոգեոր լսելն ալ , երեկոյեան ժամբարդութին ալ կը կորսըցնէք : Ասեն մը կէս օրը կամ իրիկուան կերթըցուէր սեղան , հիմայ նորելուք սովորութիւն օհարսըկին երթալն է : Ասկէց Բ՞նչ կը հետեկի . կը հետեկի օր , հովիւը կեցեր ժամը հոգեոր կերակուր կուտայ իր գառանցը , անոնք տնելնին սեղանը նստեր կուտեն կը խմեն կը խօսակցին կուրախանան , և առան կովինչ որ գիտնալու հարկաւոր է՝ չեն սորվիր , ադիտութեան մէջ կը մնան , և ան ադիտութեամբը կը դատապարտուին : Ինչու . վասն զի հոգիներնուն համար հոգ ցունին , այ վորիր չիկայ սրտերնին : Ա՛հ , թէ որ քիչ մը այմէ վախնային , կը թողուին ամմնն նորելուք բաներն , և առեն կը գտնէին ամմնն բանի . կերպը կը գտնէին քիչ մը կանուխիկեկ սեղանն երթալու՝ գոնէ կիրակի օրեր , որպէս զի ետքը կարենան տնով տեղով ծառաներով քրիստոնէական վարդապետում գալ : Ան ատենը տէրերն աղէկ տէր կըլլային . ծառաներն աղէկ ծառայ , զաւկըները բարի զաւկըներ , քրիստոնեանները ճշմարիտ քրիստոնեայ . վասն զի այ օրէնքն որ ձեզի սկսայ մեկնել աղէկ սորվողներուն ու պահողներուն վրայ անանկ զօրուի մը ունի , կըսէ նր գիւքը , որ կոյրերուն լոյս կուտայ , ագէտները դարձի կը բերէ . “ Յայտնուի բանից քոյ լուսաւորէ և իմաստուն առնէ զաղայ : Օրէնք աեառն ամբիծ են , և դարձուցաննեն զհոգիս , : Եկէք ուրեմն աիրելի որգիքս , աիրով եկէք սր այ տասուը պատուիրանքներուն վրայ ընելու քրիստոնէական վարդապետառութիւնս լուէք : Խօսք կուտամ որ որշտփ կարեցի է՝ բացայայտ խօսիմ , և աղէկ մեկնեմ ձեզի զանոնք . սրպէս զի այ սուրբ երկիւղը պատերնիդ մտնէ , ան երկիւղը՝ որ սյնչափ հարկաւոր է ձեր հոգւոյն . “ Եկայք սրդեակիք իմ , և զերկիւղ տեառն ուսուցից ձեզ , :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԱԱ.

ԱՆԴԱՆԵՐԻ ՕՐԵՒԹԻՆ ԲՆԼ ԴԻ-ՌԻՆ և ԻՆԼ ԳԵՐԱՊԵԽ ԲՆԼ
ԸԱՄԵԸ :

“Վարդապետ բարի . զինչ բարի գործեցից զի
ընդունիցիմ զիեանս յաւիտենականն ,,:
(Ման . ԺԲ . 16 :)

Այս ան հարցմանքն է՝ որն որ պատանւոյն մեկն ը-
րաւ գնի տեսան մերոյ . վարդապետ , կը խնդրեմ ըստ
ինձի , յաւիտենական կեանքն ստանալու համար մինչ
բարիք պէտք է որ ընեմ : Քա աէրն մեր առ պատան-
խանը ստուաւ իրեն . Մափկ ըրե միրելի որդեակ , թէ որ
փրկուիլ կուզես , թէ որ կուզես յաւիտենական կե-
նացը հասնիլ , պէտք է որ այ պատուիրանքներն ազէկ
պահես . “ Եթէ կամիս մտանել ’ի կեանս , պահետ
զդատուիրանս ,,: ”

Բայց ըստը դիւրին է , կըսեն շատերը . գժուարու-
թիւնը բուն հոն է , այ պատուիրանքները պահելն է
բանը . այնչափ բան կը հրամանի . որ բոլորը պահել և
աղէկ պահել՝ խիստ գժուարին է . ու դրեթէ անհնա-
րին :

Կարդէ դուրս աշխարհք մըն է աշխարհքս , խիստ կար-
դէ դուրս : Կան որ ամմեն բան կը գիւրացընեն բոլո-
րովին , կան ալ որ կը գժուարացընեն ու դրեթէ ան-
կարեցի կըսեպեն : Ըսածս իրամ է թէ չէ . մափկ ըրեք .
թէ որ Պեղադիոսի ու պեղագեանց հարցընելու ըւ-
լսս . այ օրէնքը պահելն ալ բան մըն է՝ կըսեն . հերիք
է որ մարդս ուզէ , կրնայ ամմեն առաքինութիւն գոր-
ծել , ամմեն մեղքէ զգուշանալ , այ ամմեն պատուի-
րանքները կրնայ պահել , առանց կարօտութիւն ունե-
նալու ուրիշի օգնութեանը , և ոչ այ շնորհացը . ինքի-
րեն իր բնական զրաւթեամբը կրնայ ընել ինչ բարիք
որ կուզէ : Բայց ասիկայ մեծ մոլորութիւն մըն է . վասն
զի հաւատքի մասն է որ մենք առանց այ շնորհքին շենք

կրնար ամենենին բարի բան մը ընել . և ոչ մտքերնուս բարի բան մը անցընել՝ ինչպէս Պօղոս առաքեալը կըսէ . քնաերն մեր ալ , առանց ինձի բան մը չեք կրնար ընել կըսէ . “ Առանց իմ ոչինչ կարեք առնել , , . (Յոհ . ժե . 5 .) Տեսէք , կըսէ սուրբ Օգոստինոս , անսէք որ շխսեր՝ առանց ինձի +իւ բան կրնար ընել , հապա ոչ իւլ . վասն զի առանց իր օդնականութեանն , առանց իր շնորհացը , բան մը չենք կրնար ընել : Իսկ թէ որ կալվինականաց ու լուտերականաց հարցնելու ըլլանք , այ պատուիրանքները պահելն անկարելին անկարելին է՝ կըսէն , մանաւանդ անոնցմէ մէկ քանին : Այս ալ ուրիշ մէծ մոլորութիւն մըն է . վասն զի հաւատքի մասն է որ ած անկարելի բան ոչ կը հրամմէ , և ոչ կրնայ հրամմէլ : Թէ որ անկարելի ըլլար այ օրէնքները պահելը , կըսէ սուրբն Օգոստինոս , ած որ տուաւ մեզի առ օրէնքները պահելու համար , ած որ կը հրամմէ ու կուզէ որ պահենք զանոնք , ու շխպահողները գժոիք կը խրկէ . կըլլար անմիտ ագէտ անիրաւ և անգութ , ուստի չեր ըլլար ած : Անմիտ կըլլար , անանկ բան հրամմելով որ չենք կրնար ընել . ինչպէս որ անմիտ կըլլար (թէ որ մէկը երկու աարուան աղու մը հրամմէր՝ առպրակ մը ցորեն կանակն առնել աանել : Տգէտ կըլլար հրամմելով մեզի , առանց գիտնալու որ մեր զօրութելը չի հասնիր իր հրամմանը կատարելու : Անիրաւ և անգութ ալ կըլլար՝ գատապարատելով զմեղ իր օրէնքները շխպահելուն համար , որոնք չենք կրնար պահել . ըսել է որ զմեղ առանց յանցանքի մը կը գատապարատէր , անմեղ աեզն յաւիտենական պատիժ կրելու : Ո՞վ կրնայ առանց սսսկալու ասանկ բան մտածել այ վրայ , որ բոլորովին իմաստութիւն է . բալորովին արգարութիւն , ու բոլորովին բարութիւն : Ուրեմն իմաստուն ըլլալով չեր կրնար անկարելի բան հրամմէլ , արգար ու բարի ըլլալով չեր կրնար անմեղները պատճել : Ուրեմն (թէ որ պահելու համար տուաւ իր օրէնքներն , յայտնի է որ կրնանք պահել զանոնք . և թէ որ շխպահողները կը գատապարատէ , յայտնի է որ յանցաւար են : “ Զկարեց զանկարելին հրամայել , , կըսէ սուրբն Օգոստինոս , “ վասն զի արգար է . և վասն զի բարի է , չկարէ գատապարատէ զմարդ այնու՝ յորմէ չեր մարթ նմա խոր չել , , :

Աւզգակառ վարդապետաթիւնն ան է որ, մնաք իրօք
կրնանք պահել այ ամմն պատուիրանքները . չե՛ թէ
մեղմով այսինքն միայն մեր դորութեամբն՝ այլ այ շնորհ-
քովն իր օգնականութեամբը : Բայց ինչպէս կրնանք
ունենալ այ շնորհքն և օգնութիւնը . խնդրելով ու նո-
րէն խնդրելով . միշտ խնդրելով, սրտանց խնդրելով :
Աստուածային շնորհացը վայ եղած վարդապետութի-
ներուն ամմնէն աւելի մոքիս յարմար եկածը Նորիս
կարդինալին ու թուրնելի ածաբանին ըսածն է, որոնց
շատ երեկի ածաբաններ ալ կը հետևին, այսինքն ա-
զգմք շնելու շնորհքն ած ամմնուն ալ կուտայ, ա-
ռանց մէկը զգկելու : Աւրեմն աս ածաբաններուն ըսա-
ծին պէս, երբոր կուզենք՝ կրնանք ազգմք ընել . երբոր
ազգմք կընենք, և կընենք ինչպէս որ պէտք է և ինչպէս
որ ըսի ազգմքի վայ խօսած ատենս . ած կըլսէ մեզի և
իր գործունեայ շնորհքն և օգնականութիւնը կուտայ,
որուն կարօտ ենք, վասն զի ասանկ խոստացաւ և խօ-
քէն չի կրնար անցնիլ : Աս օգնութեամբն՝ աս շնորհ-
քովն, ինչպէս Պօղոս առաքեալը կըսէ, կրնանք պահել-
այ ամմն օրէնքն՝ ամմն պատուիրանքներն . և ինչ
բարիք որ կուզենք . կրնանք ընել տուով . “ Ամենայնի
կարօտ եմ այնու որ զգացոյցն զիս , , . (Փիւղ . դ .
13.)

Նոյն կանոնը կուտայ նաև սուրբ Օգոստինոս, ու նր
և կեզեցին ալ արփանդեան ընդհանուր ժողովքին բեր-
նովը նոյն սուրբ Օգոստինոսին ըսածը կը կրկնէ . իր
բառերովն ըսեմ . “ Աստուած զանկարելիս ոչ հրա-
մայէ, այլ ՚ի հրամայելն յորդորէ առնել զոր կարեմքն,
և խնդրել զոր ոչն կարեմք, և օգնէ զի կարիցիմք , , :
Ըսել կուզէ որ՝ ած անկարելի բան չի հրամայէր . այլ
հրամայելովք կըլյորդորէ զմեղ որ ընենք ինչ որ կրնանք,
ինչ որ ալ չենք կրնար, խնդրենք իրմէն . ու չիտարա-
կուանք որ ած կուտայ մեզի իր շնորհքը՝ որպէս զի ինչ
բարիք որ կուզենք՝ կարենանք ընել : Բայց կուզենք որ ես
ձեզի ասկէց աւելի բան մըն ալ ըսեմ . կըսեմ որ այ
շնորհքովն, այ օգնականութեամբը, չե՛ թէ միայն կըր-
նանք իր օրէնքն ամբով պահել, այլ նաև գիւրաւ, ու
իփսա գիւրաւ : Ըսածս խելքի գէմբան կերկնայ որոնց
որ բզորովին այ օդինացը ներհակ ճամբայ բռնած են .
Բայց ճշմարիտ ըլլալը՝ մտիկ ըրեկ որ ցընեմ ձեզի :

Միայն գիշ մը քննենք առաջ թէ այ պէնքն ի՞նչ և
ինտեղ բան է :

Աքանչելի՞ բան , ու խիստ պատճելի , օրէնք մը՝ որ
իրաւոցնե օրինադրին արժանի , այ ծայրագոյն իմաս-
տութեանն ու ողորմութեանն արժանի : Տեսէք ի՞նչ
բարութիւն է այ բարութիւնը . տասը պատուիրանքի
մէջ առեր է իր բոլոր օրէնքը . բայց աս տասը պատուի-
րանքներէն քանի՞ն ուզզակի իրեն համար են : Իրնքը
միայն , այսինքն սւրիշ ած չփառաշտել . իր անունը պա-
րապ առջ բերան շառնել . առ օրերը սրբութեամբ ան-
ցընել . Բոլոր մացած եօթը պատուիրանքները մազի
համար են , մեր բարեւոյն , մեր օդաբն , մեր ժամանա-
կաւոր և յաւիտենական երջանկութեանը համար : Մա-
նաւանդ՝ թէ որ ազէկ քննելու ըլլանք , ան իրեքէն ալ՝
որ իրեն համար գրաւ՝ առ օրերը սրբութեամբ անցը-
նելու պատուիրանքը մեր օդաբն համար է . վասն զի
թէ որ միշտ ամմնն որ աշխատելու ըլլայինք , (չեմըներ
պարապ կեցողներուն համար՝ որոնց ամմնն որ առն է ,
և կարոտ չեն հանդշելու . այլ անոնց համար՝ որ իրենց
ժամանակն ինչպէս պէտք է՝ կանցընեն աշխատանքով) ,
թէ որ միշտ գործքի հետ ըլլայինք և աշխատեինք , չենք
կրնար գիմանալ , տակը կը մնայինք : Ընդ հակառակն
առնի օրեր բարեպաշտութեան ու ջերմուանդութեան
և անէ ըլլալու համար՝ աշխատանքի գործքերէն դադ-
րելով . մէկ գիէն հոգիներնուս օգուածը կընենք , մէկաւ
գիէն մարմններնուս . վասն զի երբեմն երբեմն հանդ-
շելով , կը գիմանանք աշխատանքի առանց վնասուելու :
Ուրեմն աս օրէնքն որ ած գրեր է մեր բարեւոյն մեր
օդաբն ու մեր երջանկութեանը համար . ասկէց գեղե-
ցիկ ասկէց աղէկ՝ ասկէց գիւրին ի՞նչ օրէնք կրնայ ըլ-
լալ :

Անկրօն մարդուն մէկն իր կոքերէն կուրցած , ինչ-
պէս քրիստոնէից մէջէն շտաերն , այ օրէնքը խիստ
գժուար կը սեպէր , մանաւանդ թէ անկարելի է կը-
սէր զանոնք պահելը : Ասոր գէմ մէկ ածաբան մը զին-
քը պապանծեցնելու համար՝ ասանկ ըստաւ . Եկուր ,
պարոն , գնենք որ ած գեռ . իր օրէնքը տուած չպլոր .
ու տալէն առաջ քեզի խօրհուրդ հարցընէր , ուզէր
գիտնալ որ պարապատած պատուիրանքներն արգան
են , խէլքի յարմար են , մարդկանց բարեւոյն՝ օդաբն՝

ալիտոյիցը՝ հսգեւոր ու մարմնաւոր երջանկութը կրնամն
ծառայել։ Ուրեմն ասանկ կրսէ ած։ Որովհետեւ ամմեն
բան ես ստեղծեր եմ, երկնի և երկրի տէր ու թագա-
ւորն եմ, կը մատածեմ իմ բանաւոր արարածներուս
հրամմիլ՝ որ զցուշանան սատանան պաշտելէն, փայտէ
կամ քարէ արձան մը՝ որ և իցէ արարած մը այ տեղ չի-
դնեն, ու միայն զիս պաշտեն, ինծի երկրպագութիւն
ընեն, զիս ուրիշ ամմեն բանէն վեր դնեն։ Հիմայ ըստ
ինձի, աս հրամանո աղէկ է, արդար է, խելքի յար-
մար է, ինչպէս կերենայ քեզի։ Պատասխանեց անհա-
ւատը։ Ասոր գէմ ինչ կը զուրցուի, խիստ արդար,
խիստ խելքի յարմար բան է՝ որ արարածներն իրենց
ստեղծողը պաշտեն, ու զինքն ամմեն բանէ վեր դնեն.
ասկէց քիչ բան չեն կրնար ընել այ։ Աստուածաբանը
կրսէ։ Աղէկ է, բայց աս ալ կը հարցընէ ած։ Կուզեմ
որ չէ թէ միայն պաշտեն և ամմեն բանէ վեր դնեն զիս,
հապա նաև իմ անունս չանարգեն չիհայ հոյեն։ Ինչ
կրսես, կրնամ աս ալ հրամմիլ։ Անհաւատը կրսէ։ Թէ
որ պարտըկան են իրենց արարից պաշտել ու մեծա-
րել, հարկաւորապէս պէտք է որ իր անունն ալ մեծա-
րեն։ Վասն զի մէկուն անունն անարգելն՝ անձն անար-
գել է։ Աստուածաբանը կրսէ։ խիստ աղէկ է, բայց նո-
րէն կը հարցընէ քեզի ած։ Այսչափ կետնք տուի ա-
րարածներուս, այսչափ ատեն՝ իրենց ուղածին պէս
գործածելու, բայց կուզիմ որ քիչ մը տան ալ ինձի
պահէն։ արուան այնչափ օրերուն մէջէն՝ կուզեմ որ
մէկ քանին ինձի համար բանեցընեն, իրենց մեծարանըը
ցընելու համար։ Հիմայ ըստ ինձի, աս հրամանո ծանրը
ու գժուարին բան մըն է։ Անհաւատը կրսէ։ Ամենէին
չէ, մանաւանդ խիստ գիւրին ըլլալէն՝ ի զատ՝ խելքի ու
յարմար է որ, ատենին տէրն՝ ան որ տարի ամիս որ
ինքն ստեղծեց՝ անոնցմէ մէկ քանին իրեն համար պա-
հէ։ Աստուածաբանը կրսէ։ կարճ ընեմ, ած քեզի աս
ալ կը հարցընէ։ Աս իմ բանաւոր արարածներս մէկ-
մէկու հետ ինչպէս կուզես որ վարուին, կուզնս որ ա-
տեն մէկզմէկ, մէկմէկու վլաստ ընեն։ կուզնս որ զաւկը-
ներն իրենց ծնողքն անարգեն, իրենց ծնողացն ապե-
րախա ըլլան։ կուզնս որ մարգիկ մէկզմէկ սպաննեն ա-
նասնոց պէս, մէկմէկու բանն յափշտակեն գտղաններու
պէս, արու և էդ ինչպէս որ կուզայ՝ մէկմէկու հետիսու.

նուին շան պէս : Փառ լիցի, ըստ անհաւատը, բոլորովին ատորներհակը՝ պէտք է որ մէկզմէկ սիրեն, մէկմէկու բարեխն ուզեն . ուրդի եղողը՝ հպատակ եղողը՝ պէտք է որ յարգե իր ծնողքն իր մեծաւորները . մարդիկ մէկզմէկ պէտք չէ որ սպաննեն, պէտք չէ որ մէկմէկու ունեցածն յափշտակեն, պէտք չէ որ չնութիւն կամ ատոր նման բաներ ընեն . վասն զի ասոնցմով խազազութիւնը հանդիսաց վայելքը կը վերնայ մէջերնուն, աշխարհը անըզդամներու բոյն մը անտառ մը կը դառնայ : Աստուածաբանն ըստաւ . ՚իեռ ուրիշ բան մըն ալ կը հարցնէ քեզի ած . ուրիշի ունեցածին նախանձիլ ու բազմալ, ուրիշի կնոջը աչք տնկել, աղէկ բանե՞ր են, պէտք է թող տալ : Չէ չէ, ըստ անհաւատոն, աղէկ բան չէ . մէյմը որ բազմալ սկսին, շատ գիւրին է բազմանքէն գործքն անցնիլ . անոր համար պէտք է արդիւել որ ուրիշի ունեցածին՝ ուրիշի կնոջը շիբազման : Աստանկով անհաւատը՝ որ այ կրօնքն այնչափ իփստ ու գժուարին կը կարծեր, հարկաւորնեցաւ իր բերնովք խոստովանիլ . որ ամմենկին արգար, խելքի յարմար, ու մարդուս բնական և գոտակար օրէնք մըն է, ուստի նաև պահելն ալ դիւրին :

Բայց ածաբանն անհաւատին խելքն աւելի պառկեցնելու համար՝ ըստաւ . զիմայ ենթագրութիւնը մէկդիթողունք, և իրականին գանք . գուն քու տանգ մէջը կուզեն թէ չեմ ուզեր տէր ճանցուիլ : Չեմ ուզեր որ ամմենքը քեզմէ ակնածեն, քու անունգ և ինչ որ քեզի կը վերաբերի՝ չանարգեն : Չեմ ուզեր որ ընտանիքդ քեզ յարգելու քեզի հնազանգելու նշանները պտկաս չընեն : Չեմ ուզեր որ քու անոնգ մէջ ամմենքը մէկդմէկ սիրեն, ու մէկմէկու հետ խազազութեամբ կենան : Չեմ ուզեր որ ամմենուն կեանքն և ունեցածը ապահով ըլլայ : Չեմ ուզեր որ ունեցածնէն աւելի՝ կեանքերնէն եւել՝ իրենց պարկեշառութիւնն իրենց պատիւը, զաւ . կըներուգ ծառաներուգ ազախիններուգ ամօթխածութիւնն ապահով ըլլայ : Ուրեմն ան օրէնքը՝ որ գուն արգար ազէկ ու գիւրին կը սեպես քու տանդ համար . ինչու պիտի չըլլայ արգար աղէկ ու գիւրին՝ երբոր ած մեր ամմենաւս տէրն ու հայրը այս բոլոր աշխարհին՝ որ իր տանն է, և մեզի՝ որ իր որդիքն և արարածներն ենք : Ասոնց գրայ ան ալ և ելլացուր որ ած աս իր օրէնքը պա-

Նելու համար ինչ մեծ յորդոր կուտայ մազի արբայու։
Թեանն յուսով, գժոկիքին վախովը, քնի և այնշափ
սուրբերուն օրինակովը, և իր շնորհքին մասնաւոր օդ-
նութեամբը՝ որ ամմեն բան կը դիւրացընէ։ և առ ամմեն
բանէն եաբը թէ որ կրնամ՝ ըսէ որ այ օրէնքը դիւրին
չէ պահելը։

Մէկը կրնայ ըսել որ, ամմեն բան ազէկ։ այ պա-
տուիրանքներն ըստ ինքեան իրաւցնէ արդար, խելքի
յարմար, ազէկ ու դիւրին են, բայց եաքն առ տասը պա-
տուիրանքներուն մէջը այնշափ ուրիշ բաներ կը մտնեն
որ՝ ամմենքն ազէկ պահէլ դրեթէ անկարելի է։ Մէյ-
մն ալ մարդուս առ պարտքն՝ ինքիր կամքն ուրանալ
և իր կրքերուն հեա կռուելու, ինչուան մաքեն անցած
բաներուն հեա ալ, առ ինքը զինքն ախորժած բանն-
րէն զգիելն ու մահացընելը, նեղութիւն կրել, իսչ
քաշել, միշտ զրին դէմ երթալ, սոսկալի գժուար բա-
ներ են, մանաւանդ մեզի պէս տկար ու կարճամիտ
մարդկանց։ արշափ ըսէնք որ կուզենք ընել առ ամմեն
բանն, որշափ առաջագրութիներ ընենք, երբոր տափ-
թը կուգայ՝ ամմեն բան մեկդի կը թողունք, կը գառ-
նանք մեր տռչի պահութիւններուն։ Ասանկ կըսեն
քրիստոնէից մեծ մասը, որոնք որ իրենց ուզածին պէս
կեանք կը վարեն, ու կուզեն որ ուրիշները զիրենք չ-
մեղադրեն։ իրենց պահութիւններուն կարեկից ըլ-
լան։ Բայց թող երթան քնի դիմացն առ պատճառ-
նելը բերեն, տեսնեն թէ կանցնին։

Այսուած լոյս ասյ իրենց։ բայց ես առ կըսեմ։ ոռուրը
դիրքը իրան է թէ սուս։ թէ որ իրաւ է, ուրեմն այ
որէնքը պահէլը գժուար չէ ինչպէս որ իրենք կը սեպէն։
վասն զի սուրբ դիրքը կուպահովէ զմոզ Յսհաննէս ա-
ռաքեալին բերնովը որ այ պատառիրանքներն ամեննեին
ծանր չեն։ “Պատուիրանք նոքա չեն ինչ ծանսանք,, .
(Յսհ. ե. 3:) Գն աերն մըր ալ կըսէ որ իր տուած
որէնքին լուծը քաղցը է, ու բեռը թեթէ։ “Զի լուծ
իմ քաղցը է, և բեռն իմ փողբողքի,, . (Մտն. ժա. 30:)
կըսէ որ իրեն գիմմլն և իրեն հետեղ ըլլալը՝ հանգիստ
մն է, և աշխարհիս նեղութիւններուն ու առաւապահ-
ներուն թեթեսւթիւն։ “Սկայք առ իս ամենայն աշ-
խահալք և բեռնուարք, և ես հանդուցից զձեզ,, :
Արեմն չի կրնար ըլլալ որ ծանր ու գժուարին ըլլոն

ինչ որ ած մեջի կը հրամայէ : Իրաւ՝ այ տասը պատռվէ, բանքներուն տակն ուրիշ շատ բաներ ալ կեմացուին . իրաւ՝ պէտք է որ մարդս իր կրթերուն հետ կռաւի, իր բազմանքներուն գէմ կենայ, իր կամքէն հրաժարի, ղիղը մահացընէ, նեղութիւն կրէ, խաչ քաշէ, միշտ ջրին գէմ երթայ . բայց թէ որ աղէկ մտածենք, աղէկ քննելու որ ըլլանք . կը գտնինք որ բոլոր մեր ընելու մծ մծ բաներն՝ երկու բանով կը լմբննան, այսինքն ած և ընկերնիս սիրելով : Որչափ կուղենք՝ մտածենք . կը գտնինք որ ինչ որ ած կը հրամանէ կամ զինքը հաճնլու համար է, կամ ընկերնիս . և ինչ որ կարգիլէ՝ կամ իրեն գէմ ջննելու համար է, կամ ընկերնաւս : Ամմեն բան կերթայ հոն կը լմբննայ, ած սիրութիւն և եղբայրակիրութիւն . “ Յայս երկուս պատռւիրանքները, թէ որ ամմեն հրամանծ բաներն աս երկու բանովը կը լմբննան, այսինքն զինքն և ընկերնիս սիրելով, ինչ գժուարութիւն կայ ասոնց մէջը, ինչ չիկնալու բան կայ : Մանաւանդ թէ ինչ ասկէց անուշ բան կայ, վասն զի սէրն է որ սրտի խաղաղութիւն ու միմիթարութիւն կուտայ, մարդուս սիրով կը պարարե : Անոր համար ած տասը պատռւիրանքները Հրէից տալէն և աս ամմենն երկու բանի՝ այսինքն զինքն ու մէկզմէկ սիրելու մայ ամիրովելէն ետքը, աս պատռւիրանքներուն դիւրին ըլլալը ցցընելու համար ըստաւ . Մտիկ ըրեգ, ձեզի առուած հրամանս ձեր կարողութենէն վեր բան չէ, ոչ երկինքն է, ոչ ծովէն անդին, ոչ ձեզմէ հեռու, որ կարենաք ըսել թէ գժուարին է ընելը . տուած հրամանս յօտ է ձեզի, ներսերնիդ է, սրտերնուգ մէջն է, ձեր կարողութենէն վեր չէ, վասն զի սիրոյ հրաման է . “ Զի պատռւիրանքը այս ոչ ծանրաբեռն ինչ է, և ոչ հեռի ՚ի քէն . ոչ յերկինս, և ոչ յայնկայս ծովու : Մերձ է բանն առ քեզյոյժ, ՚ի բերան քս և ՚ի սրտի քում,, . (բ . Օքին . Ը . 11 .)

Գիտեք, սիրելիք, ինչ է որ գժուարին կընէ մեջի այ պատռւիրանքները . վասն զի ած չենք ճանշնար . իր վայ բաւական տեղեկութիւն չունինք, իր անբաւ մծութեանն որ ինչպէս ինքն է ամմեն բարեաց աղբիւրը, ինչպէս ամմեն գեղեցկու թիւն՝ ամմեն բարութիւն՝ ամ-

մն սիրելի բան՝ ամենն կատարելութիւն ունի . չենք
ճանշնար , չունինք բաւական տեղեկութիւն արքայու-
թեան վայ , ան երջանիկ կենացը՝ որ մեզի պատրաս-
տուած է . անոր համար մեզի գժուարին կերևան այ
դաստիրանցներն , անոր համար ամենն դին հեղեղի
պէս կոխեր են մեղքերն և անօրէնութիւնները՝ կըսէ
Ովտէն մարդարէն . (Պ . 1 .) “ Ոչ ոյ գիտութիւն այ
ի՞ վերայ երկրի . անէծք և սուսթիւն և սպանութիւն
և գողութիւն և շնութիւն հեղեալ ի՞ վերայ երկրի , ” :
Մարդերնիտ աշխարհի ունայնութիւններուն ու խեղչ
բաներուն առեր ենք . վեր չենք վերցներ՝ ած և եր-
կինքը մատծելու : Իրաւ և որ հիմայ ած չենք կրնար
անսնել . թէ որ տեսնելու ըլլայինք , հիմկուց երա-
նելի կրլայինք . բայց թէ և զինքը չենք տեսներ , բայց
իր այշափ գեղեցիկ ու պանչելի արարածները ան-
նելով իր ինչ ըլլալը կրնանք իմանալ . գիտնալով իր
կատարելութիւնները՝ կրնանք մարդերնուս մեջ ձեացը-
նել իր պատկերն անանկ մծ ազաւոր ու սիրելի՝ որ
մեր սիրոն յափշտակէ , և իր սիրով վառուինք ինչպէս
սուրբերը վառուած եին : Ասանկով մէյմը որ զինքը բո-
լոր սրտով բոլոր մոքով բոլոր մեր զօրութեամբը սի-
րելու ըլլանք . ամենն գժուարութիւն կը վերնայ . աշ-
խատանք չի մնար իր օրէնքն իր պատուիրանցները պա-
հելու , սուրբ աւետարանին ըստածները բոլոր պահե-
լու : Աան զի սէրն անանկ բան մըն է որ՝ չեղին կա-
նուցընէ , ծանրը կը թէթեցընէ , նեղութիւնն ախոր.
Ժանք կը գարձնէնէ , ինչպէս սուրբերը փարձեցին և ըսփն ;
ինչպէս մենք ալ կրնանք փորձել ու գիտնալ : Սուրբ
Բնամարդուին խոսքն է . Ուր որ սէր կայ , հոն պիշտ
չիկայ : Սուրբ Հերոնիմոսին ու սուրբ Օդատավինասին
խոսքն է . Սէրը լեզի չըդպար , ամենն բան անուշ է իրէն :
Վշտափի ծանր ու գժուարին բան է արեէն երիշ . հոգին
փառնալ , անձրեին միւնին տակը պատկիլ . հրացան-
ներու թնդանօթներու գիտնցը կենալ . բայց կարիք
ըննաւորն անվախ կը կենայ : Խնչու , յազմութեան ու
գիտաց միրոյն համար : Գիշեր ցորեկ ճամբայ ընել .
աղիկ ոդ գեշ ոդ չինայիլ , վասնգաւար նաւարկութիւններ
ընել . անգագար աշխատիլ՝ պատալի և գժուարին բան
է . բայց վաճառական մը սիրով առ ամենն բանը կընէ .
ինչո՞ւ , չահընելու հարստանալու սիրոյն համար : Գունդը

կէս թողուլ, առառւանց մթուն ելլել, վազելէն հօգ. նիլ, ձմեռը ցուրտ՝ ամառը տուք քաշնել, փոսերէ ցալմ. կել, ջրերէ անցնիլ, թրիլ, ինքը զինքը մահուան վասնգներու մէջ դնել, ծանր ու վշտալի բաներ են. բայց որսորդները պիրով կընեն, կըսէ սուրբն Օգոստինոս: ինչո՞ւ, մէկ նապաստակ մը՝ մէկ կաբոււ մը՝ մէկ անտանիկ մը բանելու սիրոյն ու բազմանքին համար: Ետքը զարմանալով կաղաղակէ նոյն սուրբը. Ամեն բան, թեթև կերինայ այնշափ աշխատանքը մէկ անասուն մը ստանալու համար, իսկ զած ստանալու համար ծանր կերինայ: Ասանկ ալ ուրիշ շատ բաներու վկայ կրնամ ըսել, որ ծանր ձանձրալի վշտալի և գժուարին են, բայց սէրն ախորժելի կընէ զամմնիքն ալ: Ուրեմն թէ որ ճանշնայինք զած ինչ մնձ բան է, թէ որ սիրեինք զինքը բազոր սրաով, թէ որ բազմայինք իրեն, ու անյաւիտենական երշանկութեանը՝ որ մեզի պատրաստեր է, յայտնի է որ իր համոյքն ընելու համար, ու զինքն և իր պատրաստած երանաւթիւնն ստանալու համար՝ բան մը աչուլնուս ծանր գժուարին ու վշտալի չէր երկնար. մեր անձն ուրանալ, կրթերնիս սանձել, մահացուցմունք ընել, խոչ քաշել, ապաշխարանք. ճգնութիւն, առանձնաւթիւն, բարեպաշտական ու ջերմեանդական գործքեր, ամմենքն ալ մեզի անուշ ախորժելի միմթարական ու դիւրին կըլլային: այ օրինաց պահպանութիւնը թեթև բան մը կերենար մեզի. վասն զի սէրն ամենն բան կը թեթեցընէ կանուշցընէ:

“ Ուր որ սէր կայ, հան միշտ ցիկայ,, :

Սուրբ Օգոստինոսին օրինակով լմինցընեմ, որ պէտք է ամմենուս ինելքը պառկեցընէ: ինքն ալ մեզաւոր էր, ու բոլորամին զգայական մնջքերու մէջ թազուած, անանկ որ՝ այ օրինացը պահպանութիւնն անհնարին կերենար իրեն: մանաւանդ ան պատուիրանքը՝ որ կը հրաժմնիք իրեն հրաժարել թողուլ ան ամմեն մարմական հեշտութիւնները, մէրմըն ալ անոնց համը չառնել, մէյմըն ալ չիրազձալ անոնց, և ոչ մողով ախորժել. ո՛հ, իրաւցընէ իիստ և անգութ պատուիրանք մը կերենար իրեն ասիկայ: Եւ առ ալ հերիք չէ, բալոր կեանքը կրթերուն հետ կռուելու անցընել, իր կամքէն հրաժարիլ, մահացընել զինքը, նեղութիւն կրել, խաչ քաշել այ համար. ցիհամբերելու բան կերենար իրեն.

ու գրեթե անկարելի : Բայց խղճմանքէն տանջուելով, և այ շնորհքին յորդորանօքն սկսաւ ըսել մոքէն . թէ որ այնչափ արք և կանայք՝ ինծի պէս մարմին ունենալով կրցան հրաժարիլ աս ամմնն հեշտութիւններէն, և աս ամմնն ինծի գժար ու վշտալի երկցած բաներն ըրին ու սիրով ըրին, և ինծմէն աւելի գոհ ու զուարթ էին, ինչո՞ւ ուրեմն ևս ալ պիտի չիկրնամ ընել . “ Զոր ինչ նորա կարտցին, հիմ ոչ և ես , : Աս բանը մտածելով, ու մաքին մէջ երկան ատեն պատերազմնով, ետքը ետքը այ շնորհքով սիրտ լրաւ, մնաք բարով ըսաւ ամմնն զգայական հեշտութիւններու, սրաւեց առ մծ գարձաւ, որոշեց մտքէն որևալ այմէ ի զատ ուրիշը չսիրէ, ու ճշմորիտ քրիստոնէի և ապաշխարողի կեանք վարէ : Մէկմըն ալ տեսնես որ, ինչպէս ինքը կըսէ իր խոսառվանութեանցը գրին մէջ . բոլորովին լեցուեցաւ սիրան անպատմնի մսիթարութեամբ մը և քաղցրութեամբ : “ Ան հեշտութիններէն հրաժարելու արտիս սատարիկ վախ կուգար, կըսէ, բայց անոնք թողուլս ինծի մծ ուրախութիւն եղաւ . ճշմարիտ քրիստոնէի և ապաշխարողի կեանք վարելն՝ ինծի գերութիւն կերենար, բայց ազատութիւն է եղեր . ինծի տանջանք կերենար, վայելք է եղեր . ինծի աշխատանք կերենար, հանգիստ է եղեր : Փրկիչ իմ ՅԱ, չիգադրիմ սիրոր զքեզ որհնելէն, քեզի շնորհակալ ըլլալէն, որ իմ աշք բացիր, կոտրենցիր շղթաներս՝ որ զիս ախտերու և մեղքերու մէջ կտպեր էին . հաաեր զկտուսնախմ, քեզ մոտուցից պատարագս օր հնութեան , :

Տեսէք ուրեմն, սիրելիք, որըափ իրաւ է ըսածս որ այ շնորհքն և այ սէրը զիւրին կընէ իր պատուիրանքներուն պահպանութիւնն, անոնցմով ինչ բարիք որ կուզենք՝ զիւրաւ կընենք և ախորժանօք . “ Ամենայնի հարող եմ այնու, որ զօրացոյցն զիս , : Խնդրենք մնք ալ այմէ՝ որ իր շնորհքն իր սէրը ասյ մեզի, ան առենք մնք ալ գործով կը տեսնենք՝ որ իրաւ է եղեր ըսածս, ու թէ աշխղբէս մէջ և թէ երկինքն յաւիտենական մսիթարութեան արժանի կը լլանք :

ՅՈՐԴ-ՈՐԵԿ ՃԱԲ :

Աստուծոյ, և աշխարհի օւենական մէջեւէ
դաշտեւթիւն :

“ Այսուհետեւ օրէնքը սուրբ էն, և պատուիրանն սուրբ
և արդար և բարերար,, . (Հառմ. Է. 12.) ”

Կատուծոյ օրէնքը սուրբ է, կըսէ առաքեալը. և իր
պատուիրաններուն ամմննն ալ սուրբ տրդար ու բարի
էն. անոր համար ալ դիւրին է պահելի այ չնորհքավը.
ինչպէս անսանք անցած հեզու : Իսկ այսօր տեսնենք
պիտի, և ձեռքով ջշափելու պէս ապահով ըլլանք “ը
շատ աւելի օգտակար է մեզի այ օրէնքն՝ աւետարանին
ու հաւատքի կանոնները պահել, քան թէ աշխարքիս
օրէնքները հանոններն ու սովորութիւնները, չե՞ թէ
միայն գժոխքն և արքայութիւնը մտածելով՝ որ անդին
պատարատուած է, այլ նաև մեր ժամանակաւոր օգտին
համար . վասն զի աւելի խաղաղութիւն ու հանդիսա
կը վայելենք, ու քիչ նեղութիւն կը քաշենք՝ թէ որ այ
օրէնքովն ապրելու ըլլանք, քան թէ աշխարքիս կանոն-
ներուն ու սովորութիւններուն յարմարելով :

Աս բանն շատ դիւրին է հասկընալը՝ պղափ մտա-
ծութիւն մը ընելով : Ասառած իր իմաստութեամբը
կարգ մը հաստատեր է մեր վրայ, որ հոգինիս այ հապա-
ակ ըլլայ իր տիրոջն ու ստեղծողն, տիրէ զինքը, հնա-
զանդի ու ծառայէ իրեն . իսկ մարմննիս սրովհետեւ
շատ աւելի վար է քան զհոդինիս, հպատակ ըլլայ հո-
գւոյն, որ արգելք չըլլայ այն հպատակութեն ու հնա-
զանդութեանը՝ որ հոգին պարտըկան է միշալնել այ :
Հիմայ ըսեք ինծի . ինչ և իցէ բան մը երբ կունենայ իր
խաղաղութիւնն ու հանդիսող. յայտնի է որ երբար իր
կարգին իր բնական վիճակին մէջն է : Խօսք հասկընա-
լու համար, ջուրն իր բնութենէն քան զմէթը ծանր է .
ուրեմն իրենց բնական կարգաւը, մէթը երեսը պիտոր
կենայ՝ աւելի թէթէ ըլլալուն համար, իսկ ջուրը տակ՝

աւելի ծանր ըլլալով : Քանի որ ուրեմն իրենց կարգին իրենց բնական վիճակին մէջն են՝ ջուրը տակը՝ ձեւը վասն, կը տեսնենք որ անշարժ ու հանդարա կեցեր են : Բայց փորձենք մէյնը որ եղա տակն ու ջուրը վասն կի նայ . իրենց բնական կարգէն դուրս ելածնուն պէս, կը տեսնենք որ մէկէն կը պղառին, վեր վար կը շարժին, անհանդարտ կը լլան : Ասանկ ալ մէնք . վասն զի ինչ որ նիւթական բաներու մէջ կը պատահի, սովորաբար բարյական կարգի բաներուն մէջն ալ նոյնը կը հանդիպի : Քանի որ մենք այսէ դրուած կարգին մէջը կը կենանք, այսինքն հոգինիս այ հապատակ, մարմիննիս հոգւոյն, հարկաւորապէս սրտերնիս հանդիսաւ ու խաղաղ կը լսայ . իսկ երբոր ան կարգէն դուրս կելլենք, հարկ է որ խաղաղութիւննիս կորսընցընենք, սրտերնիս անհանդիսաւ պղանը ու խոռովութեան մէջ ըլլայ : Մեր մարմնոյն կազմուածքն ալ դիտենք . քանի որ ներտերնիս ամմեն բան իրենց բնական տեղն է, առողջ ենք, նեղութիւն մը չենք զգաք : Բայց թէ որ պղափ բան մը իր անդ շըլլայ, սակոր մը իր տեղէն խախտի, մէկէն ցաւ և նեղութիւն կը զգանք . կայլայլնք, կը խռովինք, ամմեն բան աղեկ կերթայ, և հարկաւորապէս հանդիսաւ ու դոհ կը լլանք . բայց թէ որ ամմեն բան իր կարգին մէջն է, հոգինիս այ հնազանգ, մարմիննիս հոգւոյն, ամմեն բան աղեկ կերթայ, և հարկաւորապէս հանդիսաւ ու աժգոհ կը լլանք : Եւ որովհետեւ աշխըրքիս օրէնքն ու կանոնը կը փոխէ աս կարգն որ ած գրեր է մեր վայ, վասն զի աշխըրքիս օրէնքն ու կանոնը բոլորսավին ներհակն են այ օրէնքին և աւետարանին կանոններուն, ուրեմն յայտնի եղաւ որ նաև մեր ժամանակաւոր շահը նայելով միշաւելի աղեկ և օգտակար է մեզի այ օրէնքն և աւետարանին կանոնները պահելը քան թէ աշխըրքիս տուած կարգ կանոնը : Աս պատճառը՝ որչափ ալ բացայացէ թէ թէրեւ ամմենքը չեն կրնար համակընալ, անոր համար գանք փորձին :

Խօսք համելնալու համար, աշխըրքիս օրէնքն ու կանոնն է որ մարդու իր կրքերը գոհ ընէ . իսկ այ օրէնքն և աւետարանին կանոնն է որ զատէ մահացընէ իր կը քերն, յաղթէ անոնց, ազատի անոնցմէն : Հիմայ աեւ 4

Նենք երկուքէն ուրն աւելի գոհ կըլլայ . Ծո՞ղ առւազը
որ ախտերն իր վրայ տիրեն , թէ զանոնք մահացնողը :
Երեակայեցէք մեյմը . կըքերէն տիրուած մարդն բնչ
է . գերի մը՝ որ իրեն աէր չէ , պէտք է որ երթայ ուր
որ կըքերը զինքը կը քաշն . սիրու միշտ անհանգիստ
անհանգարտ ու խռովութեան մէջ է . Վամի զի կամ
կըյաջողի իր կըքերը գոհ ընել . կամ չի յաջողիքիր : Թէ
որ յաջողի , շուտ մը կանցնի , ետքն ի՞նչ կը մնայ ձեռ-
քը , ծուի ու ոչ ի՞նչ : Ուրիշ բան չի մնար , բայց խզա-
մատնքին փուշը , որ սուզէ շուզէ կըզգայ . ուրիշ բան
չի մնար՝ բայց անհանգատութիւն ու սրտի նեղութիւն
մը գործած մեզքին վրայ , որ կընար չի գործել . մէկ
վախ մը մեանելէն , սոսկալ մը գժոխքէն . միշտ մը եր-
թալու խոստովանելու , զջում և ապաշխարտնք ընե-
լու՝ այմէ թողութիւն գտնելու համար : Իսկ թէ որ
չիյաջողի կըքերը գոհ ընել . կը աէմնես որ միշտ արտում
ախուր է , միոքը պղասոր և անհանգիստ . միշտ աժգոհ :
Ուստի սուրբ Ամբրոսիոս ազէկ կըսէ որ անկարդ կըքերը
ջերմի պէս են . ինչպէս ջերմու մարդն անհանգարտ և
անհանգիստ կըլլայ , աստիճ ալ կիրք մը երբոր մէկուն
վրայ կը տիրէ՝ խաղաղութիւնն ու հանգատութիւն կոր-
ողնցընել կուտայ : Ընդ հակառակն ով որ այ օրէնքն՝
աւետարանին տուած կանոնները կը պահէ , ով որ կը
ջանայ քիչ քիչ սիրել իր կըքերուն , անոնց երես չի-
տալ , անսնք ոոցի տակ առնել . կը աեսնես որ ազատ է
ամենն անհանգատութենէ , իր ամենն բանը հանգարա
ու խաղաղ կընէ , բան մը չունի որ իրեն նեղութիւն այ ,
սիրու միշտ գոհ է , խզմանքը բարի վկայութիւն կուտայ
իրեն ու զինքը կը միփթարէ : Ուրեմն յայտնի եղաւ . որ
մեր ժամանակաւոր շահն ալ նայելու ըլլանք նէ՝ միշտ
աւելի օգտակար է այ օրէնքն և աւետարանին տուած
կանոնները պահել քան թէ ոշխըդինները : Աւելի
մատնաւորին իշնամ :

Զոր օրինակ հապարտն ի՞նչ հանգիստ ի՞նչ խաղաղու-
թիւն կընայ ունենալ սրտին մէջ : Բաւական է որ չի-
կընայ ուղած պատիւն ունենալ . չիկընայ ուղած պատ-
իւնին հասնիլ . կամ մէկն իրեն պակաս ակնածութիւն
քիչ համարմունք ցցնէ , կամ ուրիշն իրմէ աւելի պա-
տիւն և համարմունք ունենայ . կեանքը կեանք չէ , սիրու
անհանգիստ , արտում ախուր կանցընէ օրերը : Օք-

Նախնամիմք սուրբ դրօց մէջ. Համան՝ Արտաշես թագաւորին մեծ իշխանն ինչ պատիւ որ կուզերնէ՝ ուներ, ըստ միայն իրեն անանկ երկացաւ որ Մուրթքէ ուրիշներուն պէս զինքը չէր պատուեր. աս բանը միայն անանկ որամեցաւ զինքը՝ որ չէր կրնար ոչ ուտել ոչ իմել և ոչ քուն ըլլալ: Ըստ հակառակն խոնարհ մարդը, պատիւ ընդունի՝ անարդանք ընդունի՝ անանի որ ուրիշներն իրմէն աւելի մեծ արանք ու համարմունք ունին՝ ամենեւին խոյթը չէ. Բնքը նոյնպէս գոհ է. վասն զի միաբը դրած է որ բնքն արդիւնք մը չունի, արժունի չէ պատիւ ընդունելու, իր ոչ ինչ ըլլալը կը ճանչնայ. անոր համար պատիւ համարմունք փառք չուզեր ունենալ, ուստի միշտ պիրտը դոհ է:

Բարիհացոցք արտին մէջը կատաղութիւն մը ունի միշտ՝ որ կուտէ զինքը. միշտ ան է մտածածն որ ինչպէս ոխը համեմ մէջ պահանութիւնն մը ընդունած ըլլալուն համար. և թիջուան որ վրէժը չառնէ՝ խաղաղութիւն չունի, իսկ առնելին ետքը՝ առջիննէն եւել անհանդիպու է ըրածն չափեացը կամ սպանութեանը համար: Միշտ հանդիպու պի չափայ թէ յայտնուի, չափայ թէ բռնուի. և օգնութեարի հայրենիքն ազգականները բարեկամները թափանիքներ, որպէս զի բանտէն ու մահուընէ խաղու: Այս ամմնն բանէն ազատ է այ պատուիրանքները պահպը. վասն զի այ պատուիրանքները վրէժիսնդրուի ընելը կարգիւն, ուրիշմէ կրած չարիքներուն ներել կը հրամանն, ու թշնամիները սիրել. ուստի այ սիրոյն համար եւ ներէ ինչ վնաս ալընդունի ու ըիշմէն, ու մէկնն պիտու թշնամիքը, դոհ կը լայ, կը միսիթարուի արդիւնք չը ըստու ըլլալով արքայութեան համար:

Անդիպահանը միշտ բան մը ունին՝ որ իր սիրաը կը կրծէ. թէ որ մէկուն վրայ բարիք մը զուրցուի, դժարը կուտայ. թէ որ մէկը պատիւ համարմունք ունենայ, իրեն միշտ է. թէ որ մէկը բախտ մը ունենայ, ինքը կը տրտմի: Խոհ այ պատուիրանքները պահողն աս ամմնն բանէն աշխատ է. զամմնեքը կը սիրէ, ամմննուն բարիքը կուզէ. ամմնուն բարեացը վրայ կուրախանայ, կը բաղձայ որ ամմնուն բախտի հասնին, յաջողութիւն ունենան. զամմնամանքն ազնն խրառը կը պահէ, “Խնդալընդ իրնդացող ու. (Հառաջ. Ժք: 15:)

Խոհ բընափոհին քաշածը ովկ կրնայ երեսկայել. իր

կրքէն աւելի կը տանջուի , կըսէ սուրբ Օգոստինոս՝
որ փորձն առած է , քան թէ մարտիրոս մը արուն
թափելէն . ինքն ալ մարտիրոս մըն է , բայց սատա-
նային մարտիրոսու : Ի՞նչ նախանձներ , ի՞նչ կասկած-
ներ , ի՞նչ սրտմաշուց , մէյթ աս բանին՝ մէյթ ան բա-
նին համար . անանկ որ՝ երբեմն կոխով ծեծով ու
սպանութեամբ կը լմըննան : Ի՞նչ ամօթ՝ երրոր ամմենը
կըսկսին խօսիլ վառն , և իրաւամբք խօսիլ . ի՞նչ խաղ-
քութիւն անեցոց առջին , երրոր ըրածն երեսը կը զար-
նեն . ի՞նչ վախ օւրիշ կողմանէ՝ որոնց որ անարդանք
ոչ հասած է իր ըրածէն : Ի՞նչ նեղութիւններ ի՞նչ
գոտանդներ ուղածին հասնելու . ի՞նչ արտմութին հաս-
նելէն ետքը . ի՞նչ կսկիծ՝ խզմտանքին շորունակի խայ-
թելէն . ի՞նչ սրտագող որ չըլլայ թէ մահուշափ մեղ-
քին մէջը մեռնի և յաւիտեան դատապարտուի : Ի՞նչ
ամօթ ետքը ան դարչելի մեղքերը խոստովանելու . ի՞նչ
դժուարութիւն ան մեղքերէն ետ կենալու , իր կիրքը
զապելու՝ որ գրեթէ անզապելի կըլլայ . ի՞նչ վիշտ ըրա-
ծին ապաշխարտնքը քաշելու , այ արդարութեանը հա-
տուցում ընելու համար : Թողունք հիւանդութիւններն
ու ցաւերը , որ շատ անդամ աս մեղքերուն հետևանքը
կըլլան : Աս ամմեն բաներէն ազատ է այ պտտուիրանք-
ները պահողն որ ամմեն անկարգութենէ ետ կը կենայ .
զոր օրինակ պարկեշտ մարդը չի թողուր որ զդայական
կըքերը տիրեն իր վրան . չի մտածեր անոնց վրայ . թէ
որ միտքն ալ գալու ըլլան՝ մէկդի կը ձգէ . սիրու գոհ
հանգարա՛ միշտ խաղաղութեան մէջ է :

Ինչ որ աս գլուխաւոր կըքերուն վրայ ըսի , ուրիշ ամ-
ման կըքերուն վրայ ալ համեմատաբար պէտք է իմա-
նալ : Որոնք որ աշխըրքիս կանոններուն հետևելով կու-
զեն իրենց անկարգ կըքերը դոհ ընել . մեղք դործել .
աւելի նեղութիւն կը կրեն աշխըրքիս մէջն ալ , ու հան-
դիստնին քիչ կըլլայ քան զանոնք , որ այ պատահանք-
ները պահենով կըլլաղթեն իրենց կըքերուն , և ահոնց
վրայ կը տիրեն . անօր համար սուրբ գիրքը կըսէ որ մե-
ղաւորներն ամմանին չեն կրնար հանգիստ ու խաղա-
ղութիւն ունենալ . “ Ոչ գոյ խաղաղութիւն ամպարըւ-
տոց , . (Եսոյ . իւլ :) Իսկ բուն հանգիստն այ օրէնքն ա-
զէկ պահողները կը վայելեն . “ Խաղաղութիւն բա-
ղում է այնոցիկ՝ ոյք սիրեն զօրէնս քո , . (Սոմ . աժշ :)

Աւրեմն յայտնի եղաւ որ մեր ժամանակաւոր օգտին համար աշխահաւոր է այ օրէնքն՝ աւետարանին տուած կանոնները պահել, քան թէ աս աւրուած աշխըքիս օրէնքն ու կանոնները։ Այսու ամենայնիւ գեռ քիչ մըն աւ բաղդատանեք այ օրէնքն և աւետարանին կանոններն աշխըքիս օրէնքն և կանոններուն հետ։

Աշխըքիս օրէնք և աշխահային մարդկանց կանոնն է ստակ վաստղկիլ, հարստութիւն գիզել, փառք պատիւ ստանալ, զբօսանք ու զուարձութիւն ընել որչափ որ կրնան։ ու միշտ աս է բերաննին։ վայելենք աշխարհքս, մէյմըն ալ դառնայլիք չունինք։ Իսկ այ օրէնքն աւետարանին կանոնն ասոր ներհակը կրսէ, պէտք է որ հարստութեան ետեւէ շըլլանք, հարկաւորովը գոհ ըլլանք, պէտք է փառք պատիւ ոտքի տակ առնենք ու խոնարհ ըլլանք, պէտք է ամմեն մարդ իր աստիճանին վայլած և օրինաւոր զբօսանքները միայն ունենայ, ու հրաժարի ամմեն ապօրինաւոր ու չիվայլած զբօսանքներէն։ Տեսնենք հիմայ ո՛րը քիչ նեղութիւն կուտայ քաշել, ո՛րը խաղաղութիւն ու հանդիսաւ կուտայ սրաի, այ օրէնքը թէ աշխըքիս։

Սկսինք անոնցմէ որ ստրկի և հարստութեան ետեւէ կիյնան։ Հարստանալու համար ո՛րչափ նեղութիւն կը քաշեն, ո՛րչափ քրափնք կը թափեն, քանի՛ քանի վտանգ ներու մէջ կիյնան։ շարունակ հոգ ու մտածութիւն, գիշեր ցորեկ հոգնիլ աշխատիլ, ամառ ձմեռ ճամբարդութիւն ընել, անձրե ձիւն մրրիկ ամմենը յանձն առնուլ։ Հարցընենք ամմենուն ալ որ աղէկ կամ գէշ կէրպով հարստացեր ստակ գիզեր են։ մենք գիտենք ի՞նչ քաշեր ենք կրսէն։ Բայց հարստանալէն ետքը գոնէ գոհ են։ որչափ ունին՝ այնչափ աւելի կը բազման ու նենալու . ոչ երբէք գոհ կը լլան, ոչ երբէք բաւական կը սեպեն ունեցածնին, միշտ աւելին կը կարօտին, կը կարծեն որ աս կամ ան բանը կը պակսի, ու թէ որ ձեռք չիբերեն՝ ան ատենը տես իրենց նեղութիւնն ու արտառութիւն։ Ունեցածնին պահելու համար ալ ո՛րչափ հոգ ո՛րչափ տառապանք։ կը վախեն որ չիմըննայ, կը փախեն որ չփափակսի։ Յանկարծ ձախորդութիւն մը վնաս մը հասնի նէ, գաշնագրութիւն մը առուտուր մը անյաջող երթայ նէ, ի՞նչ անպատմելի վիշտ։ Ասօր գատառատան պէտք կը լլայ ընել, վաղը պարտատէրը չի վհարել,

մէկալն օր զաւակը կը մտխէ , տունը դող կը մտնէ , աւ ուրիշ անթիւ փորձանկներ յուսահատութեան մէջ կը ձգեն զի՞քը : Մէկ խօպքով . ասանկ զբաղած ասակ դիզելու ետևէն ինկող մարդկանց վրայ լած եմ որ կեանքերնին կեանք չե , օր մը հանդիսատ չեն վայելեր , մարտիրոս են՝ բայց դժբախտաբար սատահային :

Իսկ երկիւղած մարդ մը , օր սիրան աշխըրքիս բաներ լուն կպուցած չէ , օր հարկաւոր եղածովը դոհ կը լայ , օր այ տուածը հերիք կը սեպէ , վասն զի ոչ երբէք ած հարկաւոր եղածը պակաս կընէ իր ծառայիցը . կը քաշէ աս և ասոնց նման նեղութիւններ : Չէ , ասոնցմէ մէկն աւշի քաշեր , շատ աւելի հանդիսատ ու խաղաղուն կը վայելէ քան զանոնք՝ օր այնչափ հարստութիւն ու նին ու գեռ կուզեն ունենալ : Ինք իր բանը դիտէ , կաշ խատի , ատենը պարապ չանցըներ . քիչ է կերած խմածը , բայց աւելի համ կառնէ՝ քան թէ մեծամեծներն իրենց կերպ կերպ ազնիւ կերակուրներէն : Կարճ խօսքով , ինքն աւելի երջանիկ է , և իր վրայ կը ռոտուգուի սուրբ գրքին ըսածն որ՝ աւելի կօգաէ քիչն այ օրէնքը պահողին , քան թէ աշխըրքիս հարստութիւնը մղաւորներուն . “ Լաւ է սակաւիկ ինչ արդարոյ . քան զբաղսւմ մեծութիւն մեղաւարաց , . (Սշմ. լ՛. 15.) ”

Հիմայդանք փառքի ետևէ եղողներուն , տեսնենք ինչ երջանկուի կը դտնեն անով : Այնչափ աարի բազմալին ետքը , այնչափ նեղութիւ աշխատանք վարպետութիւններ՝ երբեմն ալ վատութիւն անարդանք ու չիվայլած հարթներ բանեցընելին ետքը , կամ կը հասնին ուղած պաշտօններնուն կամ չեն հասնիր : Թէ որ չեն հասնիր , մեռնելու պէս բան մըն է իրենց . իսկ հասնազներն առջինէն աւելի տժգոհ : կը լւան : Պատիւին հետ իր պարագէրն ալ կայ . իր ծանրութիւնն , իր բեռն , իր նեղութիւնն ալ ունի : Հանգչել կուզէ , բայց աշխատելուն է . քնանալ կուզէ , բայց արթուն կենալուն է . նախանձողներ ատեցողներ կունենայ , զբարպութեան չարխօսութեան աակ կիյնայ . չիկարծած ատենը նախատինք կը կը : Ուրեմն ինչ աեսակ երջանկութիւն է աա , որ ետքը ետքը նեղութիւններով վիշտերով կը լըննայ :

Իսկ բարեպաշտ մարդ մը՝ օր աշխըրքիս փառք պատիւը չի փնտղուեր , խոնարհ է , դոհ է իր պղտի վիճա-

կն, առ ամմեն ըստ բաներէս ազատ է թէ չէ: Այրաբ
հանդիսա ու խողազ, ինչուան քանիներ եզան այնչափ
դժու որ իրենց վիճակն աշխարհիս մեծ մեծ թագաւոր-
ներուն վիճակին մեր կը սեպէին: Ինչպէս լորենացէ
հոյց: Կարողոսը՝ որ կայսերական ցեղէ եր, իր ամմեն
փառք պատիւը հարստութիւնը ձգեց, Յիսուսեանց
հորդը մասաւեն իր պղտի խցին մէջն ուրիշ բան չու-
նենազով բայց խոռէ անկողին մը, աթու մը, խաչե-
լութիւն մը, անանկ դոհ եր որ երթեմն ուրախութիւնն
իցին մէջն բնդիրեն կը պարէր: Ուստի կըսէր որ ած
եր պայտաթեանն իր խօսարհ վիճակին մէջը՝ անանկ
դոդ: Հանդառառութիւն մը դոհ ըլլալ մը տուած եր իրեն,
որ անոր պես բան չէր տեսած իր բոլոր մեծութեանն
և իշխանութեանը մէջ: Ուրեմն աշխարհիս փառք պա-
տիւը ոչ մնարել պէտք է և ոչ բաղձալ: միայն երբոր
ած կը իրէն: իր կոմքն ընելու համար պէտք է ընդու-
նկ: Վասն զի անառենն ած ալ կը հոգայ մեզի հարկա-
ւոր եղածը:

Աշք մըն ալ անոնց տանք, որ աշխարհիս զբուանկնե-
րուն զուարձութիւններուն հեշտութիւններուն նո-
րութիւններուն ետէէ կիյնան: Բայց թէ որ ասոնց
քայլած նեղութիւնները, վիասները, հիւընտութիւն-
ները անհամառութիւններն ու նախատինքները պատմել
ուզեմ նէ: Մի լորնար. ուրեմն ասանկ կըսեմ: Աշ-
խարհիս զուարձութիւնները կարծ քշելէն ՚ի զառ, զի-
կո մէկ զուարձութիւն մը՝ որ հետը իր նեղութիւնն
ոչ չօսնենայ: նոյն իսկ աշխարհասէր մարգկանց բե-
րան է միշտ որ միկայ վարդ մը առանց փշի, և ա-
նոնկ առար փշի՝ որ կը խայթէ, ինչուան սիրտը կանց-
նի մարգուան: Փորձն ալ կը տեսնես վրանին, վասն զի
ամմենէն աւելի իրենք են՝ որ շատ անդամ ամմեն բանէ
ձևներացած արտում տիսուր, աշխարհքս ինեղճ աշ-
խարհէ է կրսեն, ամմեն բան դրսի երկոյթէ է, ներքուստ
ուղղմալութիւն ու վայ: Ուրեմն ո՞գ է ան երջանկու-
թիւնն, ան հանդիսաց, դոհ ըլլալ, որ կը խոստանայ
աշխարհէ իրեն հետեւզներուն: ատ հանդիսաղ՝ միայն
ոյ գուշաց պահողները կը վայելեն, որոնք որ աշխարհիս
ոնայտունները ուղիք տակ առած՝ հերիք կը սեպէն ան
շտփաւոր զբուանկն և ախորմը, որ հարկաւոր է իրենց
աշխատանքէն ու նեղութիւններէն հանդիսա առնելու:

Աս ասանկ ըլլալը ցշնելու համար՝ հիմայ Սոզմոն իմաստունը թող ամպիսն ելլէ, իմ տեղո խօսի : Եր խօս քերը սուրբ գրքին մէջը դրած են, և ասանկ կըսէ . ինչ որ աշխարքիս մէջը վայելք կրնայ ըլլալնէ, ամմնքն ալ վայելքի . իմ ունեցած հարստութիւնս՝ մէկը չե ունեցեր, խելքիս մէկը չե հասեր, զուարձութիւններս՝ մէկը չե վայելէր . փառք պատիւ միծութիւն իշխանութիւն չափեն աւելի ունեցեր եմ : Արեմ, ով Սոզմուն, գուն իրաւացնէ գոհ ու երջանիկ մարդ մը եղած պիտոր ըլլաս : Բայց մագիկ ըրեք ինչ պատասխան կուտայ, սուրբ գրքին է ըստու : Այս ինծի, խեղճ ոզորմնիք մարդ մը եղած եմ . չե թէ երջանիութիւն, չե թէ գոհ ըլլալ, հապա նեղութեան մէջ եղեր է միշտ սիրտս, կեանցես ու նաև ինծմէն ձանձրացեր եմ . ամմն բան աեսնելէն փորձելէն եռքը իմացեր եմ որ աշխարքիս ամմն հարստութիւնը պատիւր զուարձութիւնները փունք բաներ են եղեր . “Տեսի ես զամնայն արարեալ ՚ի ներքոյ արեգական, և ահա ամմնայն ինչ ընդգունայնութիւն է,, . (Ժառ. Թ. 14.) Բայց գուն որ այնչափ խելացի եղած ես, ով Սոզորմուն, ըսէ մեղի, ինչ պետք է ընել՝ քիչ մը խաղաղութիւն ու հանգիստ գտնելըս համար աշխարքիս փայ : Տեսէք մէկէն ինչ պատասխան կուտայ . “Յաստուծոյ երկիր, և զպատուիրանս նորա պահեա, զի այս է մարդն ամմնեին,, . (Ժառ. Ճը. 13.) այսինքն այմէ վախցիր, իր պատուիրանիքները պահէ . ասկեց ՚ի զատ բարիք չի կրնար անենալ մարդս աշխարքիս փայ . աս միայն է որ քիչ մը հանգիստ ու գոհ ըլլալ կուտայ մարդուս . ասկեց գուրս ամմն բան պարտապ է, անօգուտ է . “Ունայնութիւն ունայնութեանց ամմնայն ինչ ընդունայն է,, . Հիմայ տեսանք ինչէն է որ աշխարքիս հետեղներուն սիրտը հանգիստ չէ, չեն վայելէր ան հաստատուն խաղաղութիւնը՝ որ ամմն սուրբերը կը վայելէին ու երեսառուն փայ ալ կերենար . վասն զի այ վախը չունին, չեն պահեր իր պատուիրանիքները . վասն զի այմէ գուրս խաղաղութիւն կը փնտուեն, չեն ուզեր իրամն՝ որ միայն ինքը կրնայ տալ . այլ աշխարքիս բաներէն՝ որ ոչ երբեք կրնան տալ . “Զհանապարհն խաղաղութեան ոչ ծանեան, ոչ երկիւղ այ առջի աշաց նոցա , . (Հառ. Ճ. 17.) Բեւ որ մէնք ալ հշմորիտ խաղաղութիւն չունիք, արտեր .

Նիս հանգարտ չէ նե, չի խարուինք սիրելիք, ուրիշ այտա-
մաս չիկայ, ան է միայն՝ որ զած չենք սիրեր ինչպէս
որ պէտք է, ան է միայն՝ որ իրեն չենք ծառայեր, ան է
միայն՝ կրսէ սուրբ Օգոստինոս՝ որ մեր սիրտն այ դայ
միայն չենք դներ, անոր համար ալ ասեալ՝ մէյմը ասքա-
նէն՝ մէյմը ան բանէն կը խռովի՛. “Սրարեր զմեղ վասն
քո”, և չիք հանգիստ սրտի մերում մինչեւ հանգիցէ ՚ի
քեզ,, Վերցնենք սրտերնիս աշխարքիս բաներուն
դայէն, անանկ բանեցնենք զիրենիք՝ իրրե թէ չիրա-
նեցընենք, անանկ ունենանք՝ իրրե թէ չունենայինք.
աշխատինք, բանի գործքի հետ ըլլանք, բայց առանց
օրաներնիս կը պաշնելու աշխարքիս բաներուն վայ. պը-
տերնիս բալըրովին այ ըլլայ, ան ասենը կը վայելնիք ան
ճշմարիս խաղաղութիւնը՝ որշափ որ աշխարքիս վայ կա-
րելիք է վայելել. “Խաղաղութիւն բազում է այնոցիկ,
որք սիրեն դրէնս քո,,. (Աղմ. ժշ. 165.)

Այս բանիս վայ զմեղ համոզելու համար՝ ինչուան
դժոխքի հոգիներուն ալ խօսել կաւոյ ած. իրենց
խոցը սուրբ գրքին մէջը դրած է, նայինք ինչ կը սեն։
Նէք ոզորմիք հոգիներ՝ որ գժողոքին յաւիաենական
տանշանքները քաշելու հետ էք. եկէք ըսէք. գոնէ
աշխարքիս վայ հարստութիւն փառք պատիւ հեշտու-
թիւն զրօսանք վայելելու տաննիդ ուրախ էիք, գոնէ
էք. Ի՞նչ ուրախութիւն, ի՞նչ գոհ ըլլալ, կը պա-
ստիւանեն. թշուառ էինք, ինեղձ էինք. կը կարծէինք
որ պիտի գտնենք աշխարքի վայ զրօսանք ու վայելք,
բայց խարուեցանք, մոլորեցանք. (Խմոր. Ե. 6.) Դըր-
սուանց եր ուրախութիւննիս ու անցաւոր, արտմութեն-
միւթերու ահաճութիւններու հետ խառնուած, անանկ
որ՝ միշտ տժգոհ էինք, ամեննեին հանգիստ ու խաղա-
զութիւն չենք վայելեր. “Մէք անմիտք մոլորեցաք,,,:
Ա՛լ գէշն ան է որ, աշխարհային սանայնութիւններու
եակէ ըլլալով՝ այ ճամբան ջրառնելով՝ գժուարին ու
տաժանելի ճամբաններ գնացինք. “Գնացաք ընդ անկօփս
անտպատ, և զմանապարհո տեառն ոչ ծանեաք,,,: Անոր
համար, ո՛հ, որշափ նեղութիւն քաշեցինք աշխարքի
վայ. որշափ վիշտ կրեցինք, բայց թշուառաբար բո-
լորն ալ մեղք գործելու և հոս գժողոք դալու համար.
թէ որ այ օրէնքը պահելու համար իւս աշխատանքը
քաշեինք՝ ինչ որ աշխարքի օրէնքին հետևելու համար

քաշեցինք, ամմինքս ալ կը փրկուէինք. ուրեմն ան-
մառութիւն ըրինք, անխելքութիւն էր ըրածնիս։ Աս է
դժոխքի հոգիներուն պատապանեղ։

Աս ամմն բանը դիտնալին ետքը՝ դեռ կրնայ ըլլալ
մէկը որ տարակուսի աշխորքիս խարերայութեանն ու
չարութեանը վեայ, որտւն համար ՔԱ տէրն մեր ը-
սաւ. “Ա կայեմ վասն նորա զի գործքն իւր չարութե-
են,,. (Յոհ. Է. 7.) Դեռ կրնայ ըլլալ մէկը՝ որ թողու-
այ օրէնքն և աւետարանին կանոններն, և աշխորքիս
օրէնքին կանոնին ու սովորութիւններուն հետեւ։ Ո՛հ,
չէ, սիրելի որդիքս, չէ. ամմն կողմանէ աւելի շահա-
ւոր է մեղք այ օրէնքը. շահաւոր մեր ժամանակաւոր
կենացն օգտին համար. վասն զի այ օրէնքը պահելով
արժանի կըլլանք, յաւետնական երանութեան երկինքը,
իսկ չեպահելով կը մասնուինք դժոխքին մէջն յաւի-
տենական տանշանք քաշելու։ Ուստի թէ որ ինչուան
հիմայ խարսուեր էինք աշխորքէս, ասկէց ետքը ցիսա-
բուինք. հրաժարինք աշխորքէս և իր ամմն բաներէն.
որտերնիս այ ատենք, պիրենք զինքը սրտանց, պահենք
զիուշութեամբ իր օրէնքը, որ ապահով ըլլանք իր ամ-
մն օրհնութիւններն առնելու. “Եկեացն ի վերայ
քո ամմնայն օրհնութիւնքս,,։ Որպէս զի առ աշխորքիս
վեայ որչափ որ կրնայ մարդ հանգիստ ու խաղաղութե-
ունենալ վայելելին ետքը, յաւիտենական խաղաղու-
թեանն ու երանութեանն արժանի ըլլանք։ “Եւ բն-
կեացէ ժողովուրդ իմ ի քաղաքին խաղաղութեան,,.
(Յոհ. Լք. 18.)

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԳԴ.

Աւուծոյ արենքն ընդհանրապէս քննելէն ետքը որ
որչափ առար ու գերազանց է, որչափ մեջի օգտակար
և յարձար բան է զանոնք պահեց, հիմայ սկսիմ մեկ.
Նել ձեզի մէկիկ մէկիկ այ տաղը պատռվրանիքները,
որոնց մէջը կը փակուի բազոր ածային օրէնքը:

“ Ես եմ տէր ած քո,,:

Արջի պատռվրանիքն է՝ մէկ ած մը միայն պաշտեց.
ած իր օրենքն իսրայէլցուոց տալու ատենն ասանկ
սկսու ըսել. “ Ես եմ տէր ած քո, որ հանի զքեզ
յերեքն եղիպտացոց ՚ի տանէ ծառայութիւնն, :
Ես եմ քու ածդ, ած ամենահարոզ, որ զքեզ եղիպ-
տացոց գերութենէն խալքսեցի. “ Մի եղիցին քեզ
ո՞յն ածք բաց յինէն,,. (Եվէ. 6. 5.) Զբայոյ որ ինծ-
մէն ՚ի զատ ուրիշ ած պաշտես, քբայոյ որ քեզի կուռ-
քէր որձաններ պատկերներ շինես, և անոնց այ պէս
երկրպագութիւն ընես. վասն զի ես եմ միայն քու
ածդ, և անանկ կարողութիւն ունիմ ու նախանձ՝ որ
ինչուան թռոներն ու թռուանց թռոները հօրերնեւն
մեղքը կը պատժեմ, իսկ որոնք որ զիս կը սիրեն ու իմ
պատռվրանիքներս կը պահեն՝ անոնց կողորմիմ որդւոց
որդի հազարաւոր բիւրաւոր տարիներ. “ Զի ես եմ
տէր ած քո՝ ած նախանձոս, որ հատուցանեմ զմելս
հարանց՝ որդւոց յերիս և ՚ի չորս ազգս ատելեաց իմոց,
առնեմ զողորմութիւն ՚ի հազար ազգս սիրելեաց իմոց
և ոչք պահեն զհրամանս իմ,,,: Նոյն բանը շատ աւելի
իրաւամիք մեջի կը ու ած, որ Քնի արեւամբը վրկուած
իր ընտրեալ ժողովուրդն ենք. դիացիք որ ես եմ ձեր
տէրը, ես եմ ձեր ածը, որ զմել ստեղծեցի, որ զձեղ.
իմ անդին արունովս սատանային զարհութելի գերու-

թենէն ու գժոխքէն ազատեցի, որպէս զի յաւիտենա, կան երանութիւնը վայելէք երկինքը . ուստի շըլլայ որ ինծմէն 'ի զատ ուրիշ ած պաշտէք, վասն զի սոսկացի նախատինք կընէք ինծի ատով . “Տետոն այ քում երկիր պագցես, և զնա միայն պաշտօցես,, . (Մատէ. դ. 10.) Ովկընայ գէմ կենալ այ աս կերպով հրաման տալուն :

Ուրեմն աս առջի պատուիրանքին միոքը աղէկ հաս կընանք . ած մէկ գիւն կը հրամէն զինքը միայն պաշտէլ, իր ած ըլլալը ճանչնալ . իսկ մէկալ կովմանէ կարգիէ որ ուրիշ ած չիպաշտէնք, իրմէ 'ի զատ ած ըլլալը ճանչնանք : Ուստի պարտըկան ենք զինքը միայն պաշտէլ, զինքն ամմնն բանէ վեր գնել, զինքն իրեւ ամմնն բանի աէր մնծարել . իրենամմնն պատիւ և պաշտօն լինծոյել՝ այսինքն ան պաշտօնն որ ինքն յայտներէ, և սր և կաթողիկէ կրօնքին մէջը միշտ պահուած է :

Կրօնքին ներքին գործքերն են՝ ջերմուանգութն ու ալսթքը . իսկ արտաքին գործքերն են ինչ որ ածպաշտութեան համար կըլլայ, և գլխաւորապէս երկրագուգութիւնն, պատարագ, ուսիս և երգում : Ալսթքին վրայ խօսեցոյ ուրիշ անդամները . պատարագին վրայ կը խօսիմ, եկեղեցւոյ պատուիրանքները բացատրելու առենս . իսկ ուխաին և երգման վրայ պիտոր խօսիմ : Երկրորդ պատառիրանքը բացատրելու առենս : Ուրեմն կը մնայ որ հիմայ խօսիմ ձեզի ջերմուանգութեան և երկրագագութեան վրայ : Ջերմուանգութեան վրայ համառօտ ըսեմ սուր ագուինացւոյն խօսքը . “ Ջերմուանգութիւնն է յօժարութիւն մը՝ այ ծառացութեան վերաբերեալ բաներուն ետէ ըլլուլու . ուստի իրաւունքն ջերմուանգ անսինք են, որ իրենք զիրենք մասնաւոր կերպով այ կը նուհիրեն՝ բոլորումին իր կամոցը տակը չէկով զիրենք,, , Գանք երկրագագութեանը :

Ինչըսէլ է երկրագութիւն ընել այ . ըսել է զինքն ած ճանչնալ ինչպէս որ է, ամմնակարող ամմնիմատուն ամմնաճշմարիտ, ամմնարդար, ամմնովորմ, ամմնամծ ; և ամմնն կատարելութիւն ունեցող . ու զինքն ասանկ ճանչնալ է աքը, իրեն ամմնն մնծարանք համարմունք հնազանդութիւն ու սէր ընել, ու գործքով ալ անոնց ապացոյցը տալ : Եւ որովհէ տե կարելի չէ ասսնկ ճանչնալ զինքն՝ առանց հաստատ հաւտալու

ինչ շըմարտութիւններ որ յայաներ է մեզ, առանց
մեր ամմեն յայսն իր վրայ դնելու, առանց վախնայու-
իրմէն ու սիրելու զինքը բոլոր սրատանց, ուստի աս առ-
ջի պատուիրանքովէ, այսինքն զինքը միայն պաշտելու՝
իրեն միայն երկրպագութիւն ընելու, կը հրամմի, մեզի
հաւտաք յոյս ու սէր ունենալ: Տես սէք ուրիմ ինչպէս
կը խարուին անոնք՝ որ երրոր ասաը պատուիրանքնե-
րուն մէջը նկաթապէս շիբացատրուած պարտքի մը վրայ
հետեւնին իտոփս նէ, երեսդ կը վազեն: Աս բանն այ
պատուիրանքներուն մէջը շիկայ ըսելով: Տգետ մար-
դիկ ։ շիկայ, վասն զի տղէկ չեն հասկընար տասը պա-
տուիրանքներն ։ և աղէկ չեն հասկընար, վասն զի չեն
դար մակի ընելու, երրոր անոնց բացատրութիւնը կը-
լայ քրիտունէական վարդապէտութեան ատենը: Ու-
րեմն այ երկրպագութիւն ընել և ած պաշտել, զինքն
ամմեն բանէ վեր գնելըսել է, զինքը քանի զամմեն բան
ուելիք սիրել, մոցերնիս սրտերնիս կոմքերնիս բոլոր
իրեն առաջ, ամմեն բանէն աւելի իրմէն ախորժել, իր
կամքն ընելն ամմեն բանէն աւելի փինարաել, բանէ մը
անանէ ժիվախնալ: ինչպէս զինքը վարդապէտէն, զինքը
մը ամմեն գործքերնուս ետքի վախճանն ու կեդրոնը
սեղակը, անանէ որ իրմէ ՚ի զատ ուրիշ բանով սրտերնիս
ցիւանդիք, խաղաղութիւն շլդտնենք: Աս է ծշմարիտ
անպաշտութիւնն, իրաւցընէ երկրպագութիւն ընելն
Արտուծ ոյ:

Բայց թէ որ ասանկ է նէ, կը գտնուին շատեր՝ որ
իրաւցընէ զած պաշտեն, այ երկրպագութիւն ընեն,
ածային գրինացն աս առջի պատուիրանքն ինչպէս որ
պետք է՝ պահէն: Քն աերն մեր ըստաւ, “Զի ուր գանձն
մեր է, անդ և սիրոք ձեր եղիցին ։” (Մաթ. չ. 21.)
այդինքն գանձներնիդ ուկ է նէ, արտերնիդ ալ հոն է:
Նշիկայ է ամմեննէն ապահավ կերպը ճանշնալու՝ որ
իրաւցընէ ած. կը պաշտենիք չենէ այ աեղն ուրիշ բանի
երկրպագութիւն կընենք: Դիմանիք որ սրտերնիս գէպ
՚ի առ կը դիմէ, ինչ բանի աւելի կապած է: Թէ որ սըր-
տերնիս սուզկի և հարստութեան եանէ կերթայ և ա-
նաց աւելի կապած է, նշան է որ այ աեղն սուզկի և
հարստութեան երկրպագութիւն կընենք: Թէ որ սըր-
տերնիս փառքի և տնէ կերթայ, պատիւ կը վնարընէնք,
կողէնք երևելի ըլլու՝ բան մը երկնալ: Թէ որ ասոնց

աւելի կպած է տրաւերնիո, նշան է որ այ աեցը՝ հպար-
տութիւն ու սնափառութիւն կը պաշտենք: Թէ որ ողբ-
աերնիս մարմնաւոր ցանկութիւններու, որկրամոլու-
թեան՝ աշխարհային զրօսանիքներու եաւէ կերթայ, և
անոնց աւելի կպած է, նշան է որ այ աեցը՝ զրօսանիք
կը պաշտենք, փորերնիս ու մարմննիս կը պաշտենք:
Թէ որ մեկուն սիրուղ ատեղծուածի մը եաւէ կերթայ,
և անոր սիրահարած է, նշան է որ այ աեցն՝ ան ոզորմելի
ատեղծուածը կը պաշտե: Թէ որ կնիկ մը աղջիկ մը դնիքը
հագուելու կապուելու նորելուք բաներու տուած է:
որպէս զի երենայ սիրուի, և իր սիրոն առոնց աւելի
կպած է, նշան է որ այ աեցն՝ ունայնասիրութիւնն ու
դնիքը կը պաշտե: Ասանկ ալ ամսմն ուրիշ բաներու
կայ իմացիք: ուր որ մեր սիրոն է՝ հոն է մեր գանձը.
հոն է մեր ածը, մեր կուռքը՝ որ այ աեցը կը պաշտենք:
“ Զի ուր գանձն ձեր է, անգ և սիրուք ձեր եղիցին,,:

Քանիներ կան՝ որ այ աեցը բալորովին ուրիշ բան կը
պաշտեն: իրաւ է որ մեր ատենը չիկան ան խենթերը.
որ արև՝ լուսին՝ փայտէ և քարէ տրժաններ՝ անասուն-
ներ պաշտեն, ինչպէս հին ատենի հեթանոսները կը-
նեին: Բայց շատեր կան՝ որ առւա աստուածներ կը պաշ-
տեն, եւ աեսուկ անսակ կուռքեր՝ մարմինէ ոսկիէ: ու-
ծուինչ չինած՝ ճշմարիս այ աեցը կը գնեն: Պարապ
աեցը կը հրամմէ ած՝ որ մեկդի ձգեն գանոնք: “ Ի բաց
արարէք զաստուածն օտարոսիս ’ի միջոյ ձերմէ,,,: (Ա.
թէ. է. է. 3.) միշտ կեցեր են անոնք: Փում աեցը կոսէ
որ նոր աստուածներ չինարեն, և առար ած չիպաշ-
տեն: “ Մի ևս եղիցին քեզ աստուածք առժամայնք,
և մի երկիր պատանիցես գոււ աստուեց օտարի,,,: (Ստ.
ձ. 10.) միշտ նորելուք աստուածներ և օտար աստուած
պաշտողներ կան: Ընդունայն աեցը կը հրամմէ՝ որ ի-
րեն փայն երկրպագուէ ընեն, ու զնիքը փայն պաշ-
տեն: “ Ցեառն այ քումէ երկիր պատցես, և զնա միայն
պաշտեսցես,,,: (Ստէ. կ. 10:) Փորձով կը աեսնենք
որ նաև քրիստոնէներուն մեջ շատին պաշտածը բոլո-
րովին ուրիշ աստուած է: Ա՛ն ինչ անիրաւութիւն,
ինչ նախատինք, ինչ սոսկացի ապերախտութիւն է որ
կընեն իրենց ատեղծովին՝ որ ինքն է փայն ճշմարիս ած:
Բնաւթիւնն ալ կը սորովեցնէ որ մեկ ատեղծուած մը
պարտը կան է սիրելու պատուելու և մնծարելու իր.

առեղծուցք . որ մէկ զաւակ մը պարտըկան է սիրելու պատուելու և մնարելու իր հայրը . իսկ մնիք քրիստոնեայ ըլլալով , որ չէ թէ միայն բնութենէ սորվեր ենք՝ այլ նաև հաւատաքեն . նաև քնի տեսան մերոյ ըերնէն , մնիք որ ամմննքս ալ այ ստեղծուածներն ենք , այ որդիքն ենք , չէ թէ մը ածը՝ մը ստեղծողը՝ մը հայրը . այլ բոլորովին ուրիշ բան կը պաշտենք : Գիտենք որ ած միայն է բոլորովին կատարեալ , բոլորովին գեղեցիկ , բոլորովին բարի , բոլորովին սիրելի , աղբիւր ու կեդրոն ամենայն բարեաց , ան է որ զմեզ ստեղծեց իր ամենակարսզաւթեամբը . որ զմեզ փրկեց իր անդին արունելին , ան է որ զմեզ ամմնն վայրկեան կը պահէ . ու մնիք զինքը պաշտելու աԵղը՝ կռնակնիս իրեն կը բարձնենք , կը մոռնանք զինքն ու կռնարգենք , ինչպէս ինքն իր բերնազք կը գանդառի . “ Բողէր զած՝ որ ծնուա զբեզզ , մոռացար զած՝ զինքակրիչն քո „ . (բ . Օր . լ թ . 18 :) “ Որդիս ծնայ և բարձրացուցի , և նոքա վս անարգեցին „ . (Եսո , ա . 2 :) Ու զինքը կը թու զանք կը մոռնանք կանարգենք , ինչ պաշտելու համար . մարմին հազ ծուխ անարդ արարածներ , որ իր քովը ոչ ինչ էն : Ասկէց մծ անարգանք կրնայ ըլլալ իրեն :

Աս բանս աղէկ հասկրնալու համար , մէկդի թողուանք մը ստեղծուածն ու փրկութիւնը՝ թէ և աս երկու բանաժաւելիք պարտըկան ենք զինքը պաշտելու , ու քիչ մը իննանք քննենք մը ամմնն վայրկեան պահպանութիւն : Աստուած ինչպէս որ ստեղծեց զմեզ , պատնկ ալ ինքն է որ զմեզ կը պահէ . անանկ որ եթէ վայրկեան մը գագրէր զմեզ պահէւին , ամմննքս ալ մէկն կը մոռնէինք կոչնչանացինք : Աս աստնկ ըլլալով , գնենք որ բարձր աշարակէ մը չուանով կախած բռներ ես մէկը . իր վարիյնալուն ու մանելուն համար՝ հարի ցիկայ որ հրես ագես . հերիք է որ բանած չուանդ թող տաս , մէկն իր բանը կը լիննայ : Ասոր պէս իմացիք այ զմեզ պահնը . ինքն է ան թէլը բռնողն՝ ուսկից մը կեանքը կախուած է . մը մոռնելուն ոչընչանալուն համար՝ ուրիշ բան ընելու հարի ցիկայ , հերիք է որ մը կենացը թէլը չիբռնէն մէկն կը մռնինք . կոչնչանանք : Հիմայ ըսէք ինծի , ան սր օդուն մէջ աշտարակէն կախուած կեցնը . է՝ կարելի բան է որ անարգէ նախառն՝ զինքը չուանով վիր բռնողը . մանաւանդ խռնարհութեամբ

հեղութեամբ իր ամմնն վատահութիւնն ու յսյսն անդք
վկայ գնելով կազացէ որ ամուր բռնէ ցիթովու զինքը .
և ամմնն սիրոյ պատուոյ ու մեծարանաց նշանները կու-
տայ անոր . Եկուր նայէ որ՝ ինչ որ աշաարակէն վար
կախուածը զինքը վեր բռնողին ցընէր . քրիստոննեանե-
րուն շատերը շարունակ կընեն այ գեմ : Աստած է
բռնողն իրենց կենացը թելը . թողացածին պէս՝ պէտք
է որ մեռնին . այսու ամենայնիւ այ հնազանգելու՝ զին-
քը պատուելու մեծարելու աեղն , ամմնն յոյսերնին ու
վստահութիւննին իր վկայ գնելու՝ իրեն գտնութիւնը
խնդրելու տեղը , մեկ խոսքով զինքը պաշտելու տեղը .
կը յանդգնին անարգել զինքն , իրեն գեմընել խուզով
ու գործքով իրենց այնչափ մեղքերովը որ իր աշքին
ասջել կը գործեն , զինքն աշխարքիս ամմնն բանէն վար
և անարգ բանի մը աեզ գնելով : Ցիանք թէ ինչ աս-
տիճան անզգայութեան անօրէնութեան և տպերամի-
տութեան կը հասնին , անոր գեմ՝ որ իրենց կեանքն
ամմնն վայրիկեան կը պահէ , և իրենց գոյութիւնն ալ
անկեց կը կախուի : Ասոր , համար է որ ած կը բարիս-
նայ և այնչափ պատիժներ կը խրկէ աշխարքիս վկայ .
վասն զի կը աեսնէ որ զինքը թողեր ենք , զինքը կա-
նարգենք . ու բոլորովին ուրիշ բաններ են պաշտածնիւս :
“ Ետես աեր և պատմեցաւ և ասաց . նոքանախանձե-
ցուցին զիս չաստուածովք , և բարկացուցին զիս կռովք
իւրեանց . և ես նախանձեցուցից զնոսա չազդաւ , և
անմիտ ժողովրդէ ամբ բարկացուցից զնոսա . . . (թ. Օքն.
լբ. 21.) Շանշնանք , սիրելիք . քիչ մը ճանշնանք այ
մեծութիւնը , ու ճանշնալին ետքը՝ պաշտենք զինքը . և
զինքը միայն պաշտենք : Ուստի պէտք է որ զինքն ար-
ժանապէս պաշտելուն կերպն ալ հիմայ ձեզի բացատ-
րեմ :

Որտեղեան մենք մարմինէ և հոգիէ եղած ենք , և առ
մեր մարմնոյն ու հոգւոյն տերն ած է , անոր համար
թէ հոգւով և թէ մարմնով պարտկան ենք զած պաշ-
տելու , թէ հոգւով և թէ մարմնով պէտք է որ ցցնենք
իրեն մեր պատիւը մեծարտեքը հնազանգութիւնն ու
սկզն . ըսելէ որ պարտկան ենք ներսէն ու գրաւն զին-
քը պաշտելու : Դրառաւաց պաշտելուն համար կըսէ
սուրբ ագուինացին որ երկրորդագութիւն ընելովիս՝ մեր
ակարութիւնն ու ոչնչութիւնը կը խոստովանիք . իսկ

շլուժնիս ու մեջքերնիս ծռելով՝ կը ցըմենէք մեր հայութիւնն ու իրանն կախում ունենալիս : Աւստի նրա դրէն գիտենք որ Պօլս առաքեալը երկրպագութիւն կընէր այ . “ Վասն այսորիկ գնեմ ծռւնք առ հայր մեռան մերս Յանի Քնի , . (Եփես . չ . 14 .) Պետքա առաքեալը ալ նմանապիս ծնկան վրայ աղօթք կընէր . ուսրը Սաեփանս ալ իր թշնամիներուն համար ծնկան վրայ աղօթքնց . նաև Քն տէրն մեր Գեթսեմանի պար . ուշին միշն իր երկետառ հայրն աղաւելու տառելք՝ չե թէ միայն ծնկան վրայ եկաւ , ոյ նաև իր ուսրը ճանապարհ գրանք պատ երկրպագութիւն ըրա : Աւստի ալ ամենն ուսրըներն , այ ամենն ծառաներն , ամենն բարի քրիստոնեայ , երկրպագութիւն կընէ այ՝ կես մեջքավե խոնարհելով , ծնրացրութեամբ , ձեռք ձեռքի կողըննելով . բաղկատարած , ինչպէս կընենք մեծ մարդ . ու ոչ մի մեծարածով ցցնելու համար : Աւստի ուսրը և վեցնոցին միշտ կը յորդորէ մեծպաշտութեան աս արագին նշաններն ալ պահան ցնենլու :

Բայց առ բարի սովորութիւնը շատ քրիստոնեաներ դրէթէ մեկդի չգեր են : Ինչպէս որ քէշ են անոնք որ ներսէն ու սրանց կը պաշտեն զնծ , ասանկ ալ քիշեն որ գրտուանց մարմնով ալ պաշտեն զնծը : Գանիներ կան որ օրեր շաբաթներ ամիսներ կանցնի՝ շրթուանք . ին չեն շարժեր իրենց սէրն ու մեծարանքն յայտնելու այ . աղօթք չեն ըներ , բան մը չեն խնդրեր իրման . նշան է որ բանի տեղ չեն գներ զնիքն , ած փայթերնին չե . չեն ճանշնար իրեն մեծութիւնը՝ որ ինքն է ամենն շնորհէ և պահամիւն առողջութեամբ ինչ անկարգ բան է անոնց ժամ գալու կերպով . ամմենքը գիտեն որ քրիստոնեան ժամ կուտայ այ երկրպագութիւն ընելու համար . բայց կրնոյ ըստուիլ որ երկրպագութեան համար կուգան այնպիսիները՝ որ անանկ համարձակ անվային հագուստներով նորելով զարդարանքներով . ժամ կը մանեն , իբրև թէ թարառու կամ պար բանելու ան դրամնոց մանենին : Կը մանեն՝ ասդիս անդին կը նային , մեկուն հետ մեկային հետ փափոռոք կընեն . ոչ ծնրադրութիւն ընել կայ , ոչ կէտ մեջքով ծափէ , այ պատիւ ընելու համար՝ որ բազոր աշխարհիս տէրն է : Եւ ոչ ոք պատարագին ատենը ծնկան վրայ կուգան , և ոչ որբութիւն դրուած ատենը , և ոչ թափօրով սրբութիւն անց .

նելու առենք . կարծես որ ամօթ կը սեպէն իրենց մեծարանքը ցըսնելու այ . բայց որ մը ած ալ իրեն ամօթ պիտի սեպէ զիրենք ճանշալը : Ցցի պէս անկուտած կամ սիւնի մը կամնած կը կենան , իբրև թէ դեղացի մը անցներ անկեց . շատ շատ՝ քիչ մը դըսփանին կը ծռեն : Ամօթ բան . թէ որ թագաւորի մը , իշխանի մը , իսաթունի մը առջև ելլեն նէ , անանի կընեն . հաղար ծռմռկելներ , պատիւնի ընել , ձեռք պազնել , ամման խոնարհութիւնել պարոք կը սեպէն : Ըլլալու բան է որ միայն այ մեծվայելցութիւնը՝ որ երկընքին և երկրին տէրն է՝ արժանի շըլլայ ան մեծարանքին , որ արարածի մը կուտան՝ որ այ հետ չի կրնար բազզատուիլ : Գիտեք ինչու առանկ կընեն . վասն զի սրտերնուն մէջը ած պաշտութիւն շիկայ , անոր համար գրսուանց ալ նշան չեն տար . վասն զի բոլորովին այսէ ուրիշ բան է պաշտօնին : Իրենք զնծ ամօթ կըսեպէն ճանշնալու , ած ալ ամօթ պիտի սեպէ արքայութիւն գուռն իրենց բանալու . “ Որ ամօթ համարեսի զիս , զիս և որդի մարդոյ յամօթ արացէ , . (Ղի . Ծ . 26.) Աստուած տեսնելով աս իրենց արհամարհանքը , ստատիկ կը պատէ զիրենք ալ , իրենց զաւկըներն ալ . “ Ես եմ աէր ած քո , ած նախանձու , որ հատուցանեմ զմեզս հարանց՝ որդոց , յերիս և ՚ի չորս աղջս , . (Եւմ . 6 . 5 .)

Բայց ասով չիկարծէք որ այ առջի պատօւիրանքը պահելու համար հերիք են ինչուան հիմայ ըստած ասարտաքին նշաններս , այսինքն ծնկան վեայ կենալ՝ ձեռք ձեռքի կալուցած , կէս մէջքով ծռիլ , գլուխ խոնարհշընել . վասն զի աս արտաքին նշաններն ազէկ են՝ երրոր մարդուս սրտին մէջը այ սէրն ու մեծ արանքը կայ . իսկ թէ որ ներսը դրսին հետ չի միաբանիր , այ հաճոյ չեն կրնար ըլլալ աս արտաքին բանները , այլ մանաւանդ քնի աեւան մերոյ յանդիմանութիւնն արժանի կըլլան՝ որ հբեաներն յանդիմանեց քրսուանց թերնով միայն դինքը պատօւելնուն համար . սրտերնին իրմէ հեռու ըլլալով . “ Ժողովուրդս այս շըմամբք պատօւէ զիս , և սիրո իւրեանց հեռացեալ մեկուտի է յինէն , . (Մտ . Ժ . 8 .) Քանիներ կան որ ամման որ Երկրոգէն ուշ ած իմ ըսելով կը կարծեն թէ այ պատօւիրանքը կը պահեն , ած կը պաշտեն : Բերնով միայն է ըստածնին . սրտերնին բոլորովին հեռու է այսէ , ու

մեր ունին ոչ մեծարանք այ . կան ալ որ չեն հասկընար բնշ ըսել և Երեղադիմ ուն սծ իմ : Աս կերպով երկըր պադութիւն ընելն՝ ած պաշտել չէ . սուրբ Ֆրանցիս կա աստիզացին , ան մեծ ոռորը . աղօթք ընել չսկր ոսծ՝ ասանկ կըսէր այ . “ Ա՞վ ես գուն ած իմ , և մզ եմ ես որ քեզդ հետ խօսիմ . գուն արարիչ երկնի և երկ րի . իսկ ես անարդ ու ոզորմալի արարած մը . գուն ամմնն բան ես , իսկ ես ամմնեին ոչինչ , : Աս է մեծարի զԱստած , աս է իր մեծառթիւնը ճանշնալ , աս է խոնարհիլ իր առջին , ինչպես սուրբ Ֆրանցիսկոս կընէր : Աստած , պաշտելուն բռն կերպն աս է , մէկ կողմանն ճանշնալ իր մեծութիւնն , իր ամմնահարութիւնն , իր խմաստութիւնն , իր կատարելութիւնն , իրեն անը ըլլալն ամմն բանի , ամմն թագաւորներին և երկնքի հրեշտակներին ալ վեր ըլլալը . իսկ միալ կողմանն ճանշնալ մեր ողորմալութիւնը , մեր անարգութիւնը , մեր ոշնչութիւնը , մեր կարօտ ըլլալն իրեն ամմն բանի մէջ : Աս զցացմունքներով խօսիլ իրեն հետ . երկու ծնկան վրայ աղօթք ընել՝ ձեռք ձեռք կպսցած , զլուխնիս վար ծառած , սրտերնիս անանկ իր սիրովն ու մեծարանքը լցուած՝ որ զինքը քան զամմն բան վեր գնենք : Աս է ած պաշտելու կերպ :

Բայց որպէս զի աւելի որոշ հասկընաք , մասնաւոր կերպով կը պաշտենք զած՝ երբոր հաւատոյ յուսոյ ժիշոյ և զշման ներդործութիւնները կընենք սրտանց՝ կոճերնիս բերներնոււս հետ համաձայնելով : Վասն չի երբոր հաւատառուն հաւատառվ կը հաւատանք այ յայտնած ճշմարտութիւններն ու նաև ան խորունկ բաները՝ որոնց խելուընիս ցի հասնիր , ըսել է որ զինքը բոլորովին ճշմարտութիւն կը սեպենք : Երբոր իրմէն ամմն բարիք ու մեր յափառնական կեանքը կը յուսանք . ըսել է որ իր բոլորովին բարութիւն ու ողորմութիւն ըլլալը կը ճանշնանք , և իր խոստմանը վրայ ամմնեին չենք տարակուաիր : Երբոր զինքը բոլոր սրտանց կը սիրենք . ըսել է որ ամմն բանէն վեր , ու մեր ծայրագոյն երջանկունն ըլլալը կը ճանշնանք : Իսկ երբոր կը զցանք ու մեղքերնոււս թողութիւն կը խնդրենք իրմէն՝ առաջդրելով մէրին ալ զինքը չխորդողընելու . ըսել է որ իր բոլորովին արդարութիւն ըլլալը կը ճանշնանք ու կը

դաւանինք որ չկիարծած տառնմիս կրնայ պատճել զմեզ : Ասանկով իրեն կը նծայենք ան պատիւն ու փառքը՝ որ իրեն կը վայըլէ , ու գինըն իրաւոցնե ան հոգւովը կը պաշտենք՝ ինչպէս Քա տէրն մեր ըստա . “ Հոգի և ած . և երկրպատուաց նորա հոգւով և հշմարտութք պարա և երկիր պատանելլ , . (Յա . դ . 24 :)

Մասնաւոր կերպով ած պաշտել և նաև ազթք ընելլ . լու . վասն զի ազթքով իրեն դիմոց մեր ամենն պիտօքից համար՝ նշան է որ մէկ հողմանն զմեզ ոզգոմիլ և անկարսզ կը նախնանք , մեկալ կողմանն ալ զած ամանակարոզ և ամենողորմ , որ կրնայ և կուզէ օդնել մազի :

Ասոնցմէ ’ի զատ կրօնիքի ու ջերմաւանդութեան ամմն գաբնքերն աղէկ ընելըզ զած կը պաշտենք : Եւ որովհետեւ ած ամենն աեզ է , մանաւանդ թէ միշտ միզի հետ է , ներկայ և մոզի և ներսերնիս է . “ Նա և ոչ հետի իսկ և յիւրաքանչիւր ուսմիք ՚ի մէնջ , զի նավակնամք և շարժիմք և եմք , . (Դարձ . մէ . 28 .) ուստի չէ թէ միայն ժամու մէջ տան մէջ այլ նաև նամբան երթայրու ատենը , գաշտի մէջ , գործքի հետ եղած ատենիս , միշտ կրնանք պաշտել զած մոքերնիս բերելով զինքը , սրտերնուու միշը սէր ու մծարանք ընելով իրեն . մեր սիրտը մեր գործքն ու զմեզ բոլցրավին իրեն նուիրելով , առաջադրելով որ միշտ զինքն ամենն բանեն վեր գնենք , և ասոնց նման բաներ մոքերնու անցընելով : Ծետեք ուրեմն ինչ գիւրին բան է զած պաշտելը . ասանկ կրնեին ամենն ուռարելը , միշտ զած աշուշընուն գիմացն ունեին , միշտ պատերնուն մէջ իր սէրն ու մծարանքն , և ասանկով բազոր իրենց կետելքն՝ ուր որ գտնուեին՝ միշտ այ պաշտօն ընծայել եր , միշտ իրեն երկրպատութիւն ընելլ միշտ զինքը պաշտել : Բայց մնեք որ այնշափին շենք կրնար հասնիլ . գտնէ ստեղ զինքը պաշտենք , մանաւանդ տառուանց՝ որ աւելի յարմար ատենն է իրեն պաշտօն ընծայելու : Հյուաները հին որէնքին մէջ պարուցիան էին ամենն առջի պատուղներն՝ ամենն կենդանիներուն անդրանիկներն այ ընծայել . վասն զի անռնցմէ աւելի աղնիւ և հաճոյտկան ընծայ չէին կրնար ընել այ . ասանկ ալ ամենեն աւելի ածաւ : հաճոյ ընծայ որ կրնանք ընել այ՝ առառուանց մոքերնուս առջի խորհուրդներն ու սրտերնուու առջի բազանկներն իրեն ընծայելն է : Կարթըննանք չենք որ-

թընար՝ մեկն յիշենք դնենք, ու խռնարհ մեծարան-
քավ և յարդումն ամբ շնորհ հակալ ըլլանք իրեն՝ որ դի-
շերն զմեղ ողջ պահեց, ինդրենք իրամն որ մեղ շնորհք
այ առանց մեղաց անցընելու սկսած օրերնիւս. իրեն
նուիրենք մեր միրան ու զմեղ բալորովն, և առաջադ-
րենք իր փառացը համար ընել ան օրուան մեր ամմն
դորձքն ու աշխատանքները: Թե որ առեն ունինք նէ,
երեւ ծննդան վրայ դանք իր առջեն, աղօթք ընենք,
ինդրենք իրմէ ամմն շնորհք և օդիումիւս՝ որ մեղի
հարկաւար է. խէ թէ որ առեն ցիրանենք՝ գոնէ նամ-
րան երթազու առեն, որ և իցէ դորձքի և աշխատանքի
հետ նշանակածնիւս ընենք. վասն զի ան ամմն աեղ
եցն, արդիպահ զիկայ մեր միոցն իրեն առնելու. և
պահաց անցնեց ընելու: Նոյն բանը իրնանք ընել նաւ-
զուան. միշ, գոնէ ցանի մը անդամ. մանաւանդ իրի-
նուն, պահոյ և որ ընենք, օրը ընդնշնելու. առնենիս՝
մարդու պահութիւն, նորին մեր յարգութիւնը մեծարան-
ք առնեն քանի ցընել, գոհանալ որ զմեղ ան օրն ալ
մեծադիպահնեց և այծչափ բարիք ըրտւ մեղի: Ես ո-
րացած շնորհ գժար է որ ան օրուան մեջը գոնէ ներելի
մաս պարզած չըլլանք, ուստի անկողին չերթանք
մասացիւ պահութ իրմէն թողութիւն խնդրելու: ի-
րա համաշխատաւելու, և խնդրենք իրմէն՝ որ մեղի
չըլլանք պահերն ազէկ անցընելու: Խսի առնի օրերը
մասաւար կերպով այ փառացն ու զմեցը պաշտելու
պահութ պարապինք, բարեպաշտական ու շերմեան-
ք ախան դորձքերով, չէ թէ պարապ կենալ, զբանափի
հետ ըլլալ, գաշնագրութիւն առուառւը ու ծառայական
դորձքն ընել:

Այս է Հշեմորիս անպաշտութեան կերպը. միրելիք .
առ է հոգաւով և Հշմարտութեամբ այ երկրպագութիւն
ընելը, առ է այ առջի պատուիրանքն իրաւցընէ կատա-
րելն՝ այսմինքն ան դայն պաշտելը: Արտվ արժանի կը լ-
ընեք ան ամմն օր հումիւններուն՝ որ խոստացեր է
Հշեմորիս անպաշտաներուն, և անոնց որգւոցն ու թո-
ռանցն աշխատիս պայ, և եղան յափտեան երկինքը.
“ Ես եմ աեր ան քո... առնեմ զողորմութիւն ’ի հա-
յուր ազդու միրելուց իմոց, և որոց պահիցեն զհրամանս
եմ,, . (Ք. Օրին. Ե. 9 :)

ՅՈՐԴԱՐԱԿ ՃԺԴ.

Արդասեցացանձնան պարագաց ու գրիստմետիան
իրանին վայ:

“Ամենայն երկիր երկիր պատցեն քեզ. (Աշ. հե. 4.)

Խնչուս անցած անդամ ձեզի ըսի, սիրելի որդիքս,
ած այնպիս արժանի է պաշտելու՝ որ պէտք եր զննոցը
պաշտելին ուրիշ բան չընկինք, այսինքն ճանշալ միշտ
ու դաւանել որ ինքն ամմնն կատարելութիւննի, մեր
գերագոյն տէրն և ուսից կը կախուի մեր կեանքը, մեր
պահպանութիւնը, մեր բարիքն, և ինչ որ ենք հիմայ.
ինչ որ ալ պիտօք ըլլանք եռոք: Գէտք եր որ մողեր-
նուս ամմնն խորհուրդները, որտերնուս ամենայն զդաց-
մանը, կամերնուս ամենայն բազմանքը իր վեց ըլ-
լար, զինքն յարգելու սիրելու մեծարելու և ամմնն ու-
րիշ բաներին վեր գնելու: Բայց որովհետեւ ոզորմին
ենք, ակար ենք, չենք կրնար այսցափին հատնիլ, ըստ
ձեզի որ պէտք է ջանանք գոռնէ առառաներն արթընցած
առեննիս, օրուան մեջը քանի պը անդամ, և իրիկուան
քուն ըլլաղին առաջ ած պաշտութեան դպրոցերով մեր
երկրպագութիւնն ընել իրեն:

Ասոր համար որպէս զի ամմնին առէալ առ բանս ընեն.
ու ուշոք եղածին պէս ընեն, սուրբ եկեղեցին կերպ մը
սահմանած է՝ որ կրթութիւն քրիստոնեի կաստի, ու
կը յորդորէ հաւատացեալներն՝ ամմնն որ ընելու ան
կրթութիւնը. ծնողաց ալ կը յանձնէն, որ զաւկըներ-
նուն սորվեցընեն, որպէս զի պղտիկուց վարժին մծ-
պաշտութեան, ու բալոր կեանքերնուն միջը գիտեան
ինչպէս պաշտեն պիտօք զնծ: Բայց որովհետեւ առ զե-
ղեցիկ կրթութիւնը շատերում անծանօթ է, ու գիտ-
ողներէն ալ շատերը կամ չեն ըներ և կամ չեն գիտեր-
ազէկ ընել, սուրբ եկեղեցին գիտաւորութեանը պ-
նելու և առ հոգեսոր բարեացն ամմնիքնիդ. ալ մասնակց
ընելու համար՝ մասնեցի որ առ օրուան յարդորակս առ

կրթութեան գոյց ընեմ, մեկնեմ ձեզի և անանկյայտնի բացատրեմ՝ որ աղէկ մը իմանաք անոր նշանակութելը, դիանաք ինչպէս պէտք է՝ ի գործ գնել, և ամմենքնիդ ոլ ի գործ գնեք, որպէս զի անով առահով ըլլաք այ առջի պատուիրանքը պահենուգ ու զինքը պաշտելնուգ գոյց։

Ի՞նչ է ուրեմն կրթութիւն քրիստոնէի ըսուածն, և ի՞նչպէս ի գործ գնելը է անիկայ։ Աստուածաշատութեան վարժութիւն մըն է, բարեպաշտութեան ու չերմառանցութեան կարգ մը, որով քրիստոնեայ մը իր պարտքերն աղէկ կընէ, ինչպէս պիտոր բացատրեմ մեջ։ Արաւուանց երրոր բարեպաշտ քրիստոնեայ մը կորթըննայ։ առջի ընելը բանն է զած յիշել, մերը վեր վերցնել, առ ած գիմել և ըսել։ Արդաւծ իմ, ուրու ու ու ի էնուիրեմ։ Ան ի՞նչ աղէկ առաւաս կըլլայ։ Երրոր օրը կըսկսինք պատերնիս այ նուփրելով։ Ասկէց բնական ասկէց արդար ու պատշաճ բան չիկայ, որ արած մը արթընցածին պէս իր արարիչն յիշէ, զած էր անըն իր հայրը միտքը բերէ, ան որ իր ըլլալն և իր կնանքը տուեր է և ամմեն վայրիկեան կը պահէ, որուն ամմեն անզ ամմեն բանի մեջ պէտք ու կարօտութիւն ունի։ Ասկէց բնական ասկէց արդար ու պատշաճ բան չի կնանքը ըլլալ որ մէկ արարած մը արթընցածին պէս՝ իր պիտու այ առայ, այսինքն անոր որ ի՞նչ որ ռանինք նէ՝ թիզը մայք տուեր է, և կը խոստանայ ալ մեզի յաւիտենակուն երջանիսութիւն տալ երկինքը։ անոր համար կը ու սուրբն Օգոստինս։ “Զքեղ բոլոր կուզէ ան որ զանց բոլոր ստեղծեց,,։ Մէկ մեծ իշխանի մը թագուարքի մը ծառայ։ որ իր ամմեն ունեցածն իր կեանքն անկէց ընդունած ըլլայ նէ, ի՞նչ կընէ։ թէ որ աղէկ ծառայ է, առասուանց արթընցածին պէս՝ իր անըն կը յիշէ, մէկէն զինքը կը մտածէ, սիրոն անոր կերթայ։ բարձաւով վիռթալով իրեն աղէկ ծառայելու, զինքը դահ ընելը։ Արանկ ալ մենք թէ որ այ ճշմարիտ ծառան ենք, առասուանց արթընցածնուս պէս՝ պէտք է յիշենք մեր անըն ած, մէկէն մոցերնիս իրեն տանինք։ զմող բաղդրովին իրեն և իր ծառայութեանը նուիրենք։ Բայց ափսոս որ խիստ քիչ են այ տանկ ծառաները։ շտան առաւուանց արթընցածին պէս՝ զած յիշելու մեջն՝ աշխարհային բաներ կը յիշէ կամ իրեն գործեցե-

ըլ . միոցն այ տանելու տեղն՝ արարածներու կը տանի , աշխարհիտ բաներուն . և շատ անդամիրեն առջի մասած . մասնեն ու սիրան այ տաշու աեղը՝ մասանային կաւայ աղտեղի խորհուրդներով և անպարկեշա բարձանքներով . անանեներուն վայ կըստուգուի Դաւիթ մարդարէին ան խօսքն որ կրտէ : “ Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում , եկաց նա յամենայն ճանապարհ՝ որ ոչ է բարի , և ՚ի ջարէ նա ոչ ձանձրացաւ . (ՍՇ . Ը . 5.) այսինքն անկողմին մեջք մեղք է մասմածը , Փոքր ամմն գեշ բաներու կերմայ , և ինքը ետ չի քաշէր : Արանկ ընողն ինչպէս կրնայ ըսուկիլ որ այ կը ծառայէ . ած կը պաշտէ : Ուրեմն բարեպատշ քրիստոնէից առ տուանց առջի գործքը պիտոր ըլլայ զած միշէլ . իրեն տանել միոցն և ըսել պատանց . “ Աստուած իմ , սիրա քեզի կը նուիրեմ , :

Ետքը պէտք է պարփեշտութեամբ հագուէի , և թէ որ կրնայ՝ մէկէն երկու ծնկան վայ գոյ պատկերքի մը՝ կամ մածաւանդ խաչելութեան մը առջին , ու խանարդութեամբ մատնելով այ ներկայութիւնն՝ երեալ խաչ համեւ . վասն զի ան է քրիստոնէին նշանն , անովը կորչուինք անհաւասներէն , ան է որ կը յիշեցընէ մեղք ուրբ խաչը՝ որուն վայ որդին այ մեղք համար իր կեանքը տուաւ , և անոր ոգնականութեամբն է որ մենք կը յաղթենք ամմն փորձութիւններու , և այսն ամմն շնորհք կընդունինք : Ասանկ երեալ խաչակիցնելն ետք՝ չերմառանգութեամբ միոցն առ ած տանելով պէտք է ըսէ . “ Երկրպագեմ քեզ ած իմ , և սիրեմ զքեզ ՚ի բոլոր սրանք , . տառվ ըսել կուզէ որ կը ճանչնայ այ անսահման մեծութիւնն , երկրի և երկնի մեր ըլլացն . և իրեն անարդ ու սղորմելի արարած մը՝ ողինչ մը ըլլալն այ առջին , և իր մեծարտնեցը պաշտօնն ու հնազանդութիւնը կընծայէ այ : Ըսել կուզէ որ բոլոր սրանց կը սիրէ զած ամմն բանեն վեր , այ հաճոցքն ընելէն աւելի բան չի բազմար , զած բարկացնելէն աւելի բանէ մը չի վախնար . հարաստութիւն՝ կեանք՝ ամմն բարիք՝ հազար աժխարհք՝ թէ որ իրենն ըլլային . ողինչ տակ կառներ՝ այ գէմ բան մը ցընելու համար : Աս ըսել կուզէ ան կարծ աղօթքովը . “ Երկրպագեմ քեզ ած իմ . և սիրեմ զքեզ ՚ի բոլոր սրանք , :

Ետքը աղօթքն առաջ տանելով , պէտք է ըսէ . “ Գ-

հանամ՝ զբէն զի ստեղծեր զիս և փրկեցիր, և ետուր
ինձ ծնանել՝ ի քրիուսունեայ ծնողաց,,,: Արով շնորհաւ-
եալ կըլլայ այ զինքն ստեղծելուն համար, իրեն կեանք
ուղաւն համար, բանականութիւն տալուն համար՝ որով
կրնայ շառնեալ պիրել ու վայելել զած . շնորհակալ
կըլլայ զինքը ստատնային գերութենելն ու գժուիքէն՝ նր
շորջարանինքներովն ու խաչին վայ մեռնելովն պղտաւ-
ցան համար . շնորհակալ կըլլայ որ այ շնորհըովն ինչը
սուրբ հաւատքին ու ճշմարիտ կրօնքին մէջ ծներ է, որ
կրնար ուրիշներուն պէս անհաւատ ու սուրբ եկեղեւ-
զիցին գուրս ծնանել. և անոնց պէս յաւիտեան գա-
տարարաւուիլ: Արոնք բոլորն ալ անանկ շնորհքներ են՝
որ ոչ մեծութիւննին կրնանք բաւական ըմբռանել, և ոչ
բաւական գոհութիւն տալ անոնց համար այ: Ետքը
շնորհակալ պէտք է ըլլայ նաև ան դիշելոն աղէկ անց-
նելուն համար, ու խնդրէ որ առանց մեղաց անցընէ
ան պը: “Գոհանամ զքէն զի պահեցեր զիս ՚ի զիշե-
րիս յացամիկ, շնորհեա ինձ զօրս զայս առանց մեղաց
մեցացանել, և յամենայն չարէ պահեա զիս,,,: Թէ
որ արդուսանքի համար մէկն աս կարճ աղօթքը ծնկան
ինքանինայ ալ զուրցելնէ, կրնայ հագուելու ատենն
պէտք առան երթպու ատենն ալ, աշխատելու ատենն
պէտք առանց պրանց:

Առաջնունակ մենք բոլորովին այ ենք, ինչ որ ալ
անքնէ այ է, թէ մտածութիւն ըլլայ թէ խօսք և թէ
շործք. վասն զի ինքն է անմինն բան մեզի տուողն, ա-
նանկ որ առանց իրեն չենք կրնար ոչ մտածել, ոչ խօ-
սք. ոչ բան մը ընել և ոչ շունչ մը առնուլ՝ որ ամմե-
նէն զիւրին բանն է, անոր համար մեծ անիրաւութիւն
կընենք այ: Թէ որ բան մը մտածենք ըսենք կամ ընենք
ուստից իրեն նուիրելու, որ մեր արարիչն ու վերջին
գնաժանն է, և թէ որ դիտաւորութիւննիս ան շըլլայ
որ ամմեն բան իր համոյիցն և իր փառացը համար
շնենք: Անոր համար կըսէ առայքեալը: “ Եթէ ուսի-
ցածանին պահիցէք, եթէ զինչ և առնիցէք, զամենայն
թշ ի փառ այ պատշիք,,,: (Ա. կոր. : Ժ. 31.) այս-
ինքն թէ ուսեք, թէ խմեք, թէ քալելու ելլեք, թէ
դործքի հետ ըլլաց, ինչ որ ալ ընեք, միայն թէ մեղք
շըլլայ ըրածնիդ, միտ պամեն բան այ փառացը համար
պէտք է ընեք: Աս խօսքիս վրայ սուրբ Օդոստինոս կը-

սէ որ առաքեալին ամին բան ըսկելով բան մը գուրս չի թողուր, ուրեմն մեր կետնցն և ոչ մէկ վայրկեանը կը թողու որ այ սիրոյն ու փառացը համար շիրանեցնե. լով ուրիշ բանի գործածենք : Սուրբ ագռաքնացին ալ կըսէ որ առաքելոյն խօսքը յորդորանք չէ, հասրա պատուիրանք և յայտնի հրաման է :

Ասանկով պէտք էր որ միշտ մեր սիրան այ հետ ըլլար, և ամմեն բանի մէջ ինչ որ կը մտածենք կը խօսինք ու կընենք՝ դիտաւորութիւնիս այ փառքն ըլլար: Բայց որովհետև մտքերնիս անանի անհաստատ ու փափսիս կան է՝ որ խիստ դիւրաւ զգայական բաներու կերթայ. ուստի գրեթէ ան հնար է ամմեն մտածմունքի խօսքի և գործքի մէջ միշտներդործարար այ հաճոյքն ու փառքը դիտել. ուրեմն ինչ կընէ բարեպաշտ քրիստոնէն : Այ ջանայ գոնէ ստէոլ դիտաւորութիւնը նորոգել, մանաւանդ առառւները սրտանց կտառաջադրեկ՝ ինչ որ ան օրը մտածէ խօսի և ընէ պիտոր նէ, ամմենն ալ այ փառացը համար ընել: Ասանկով ըրած առաջադրութիւնն ան օրուան իր ամմեն մտածմունքներուն խօսքերուն ու գործքերուն վրայ զօրութեամբ կիմացուի, ու թէ և ներդործութեամբ շիդիտէ այ փառքը՝ միշտ դիտածի պէտ կըլլայ. ուստի կը կատարէ ան մեծ սպառուիրանքն ամմեն բան այ նուիրելու, ամմեն բան այ փառացը համար ընելու, և կրնայ ըսուիլ որ միշտ մծապաշտութեամբ գործք ընելու հետ է: Ուրեմն բարեպաշտ քրիստոնէն առառուանց աս ազօթքը պէտք է ընէ .“ Աստուած իմ, զամնայն զիսորհուրդս զբանս և զգործս իմ նուիրեմի ի փառս քո. սուր ինձ զնորհս քո, զի մի մզայց քեզ,,,: Ասով ըսել կուզէ որ իր դիտաւորութիւնն է ամմեն բան այ հաճոյիցն ու փառացը համար ընել, և ամմենեին անանի բան մը շընել՝ որ այ գէմ կամ անհաճոյ ըլլայ :

Աս նուիրմունքն այ ընելէն և իր սիրան՝ իր մտածմունքը՝ խօսքերն ու գործքերն այ ընծայելէն ետքը. պէտք է հայրմեր մը Ռըսոյն մը և հաւատափէ մը ըսէ: Դիտէք որ հայրմերին պէս աղւոր աղօթք չիկայ, հերիք է որ Գնի շարագրածն ու մեզի սորվեցուցած աղօթքն է: Ասով, ինչպէս ըսի ձեզի հայրմերին մէջի եղած խնդիրները բացարելու ատենս, մեզի հարկաւորեղած ամմեն շնորհք կը խնդրենք այմէ: Կը խնդրենք ան

շնորհաքները՝ որոնց կը կարօտինք իրեն վերաբերեալ
պարագերնիս ընկելու համար . կը խնդրենք ան շնորհք-
ներն ալ՝ որոնց կը կարօտինք մեր պիտոյիցը համար , կը
խնդրենք յաւիտենական կեանքը , հոգիներնուս բարի-
քը , մարմններնուս հարկաւոր եղածն , ու կը խնդրենք
որ զմեզիալընէ աս բարիթներուն արգելք եղազ ամմեն
փորձանքներէն : Ուստի հայրմելը ջերմառնութը
մոքերնիս վանիսն ու հասկընալով ըսենք նէ , այ ար-
ժանի պաշտօն և երկրապատութիւն կընենք : Ինչու որ
մէկ կողմանէ այ մեծութիւնը կը խօստառվանինք , կը գա-
ւանինք որ ինքն է ամենայն բարեաց աղբիւրն ու
տռուողն , ու կը ճանշնանք որ ինքը միայն կրնայ օգնել
մը ամման կարօտութեանը . մէկայ կողմանէ ոլ կը
ճանշնանք մեր ողբարմելութիւնը , մեր կարօտութիւնը ,
մը ոցինչ ըլլալն , և ամման բանի մէջ իրեն պէտք ու-
նենալիիս . ինչուան չիկրնալիս առանց իր օգնակա-
նութեանը բան մը ընկել , բան մը ըսկել . կամ բարի խոր-
հաւրդ մը ըլլայ՝ մոքերնուս անցընել : Ետքը Գ.աբգիել
հրեշտակապետին տուած բարել տալով սուրբ ածած-
նայ , այսինքն ոզնոյն քեզ Մարիամն ըսելով , Կօրհնենք
ու կը յարդենք զինքն , և իր պաշտապանութելը կը յանձ-
նենք մը կեանքն ու , մահը . ասովնակ զՔԱ կը փառա-
սորէնք . որ կուզէ և կախորժի իր ամենասուրբ մզրը
փառքն ու պատիւը : Ետքը հաւատալովն ալ մաքերնիս
վանիս զուրցելով աղէկ հաւատոյ ներգործութիւն մը
ըրած կըլլանք , այսինքն ինչ որ ած յայտներ է՝ հաս-
տառան հաւատքով կը գաւանինք . աչքով աեսնելէն
ու ձեռքով շօշափելէն եւել . և աս մեր հաստատան
հաւատքով մեծ պատիւ և փառք կուտանք այ : Ինչու
որ ինքը ընունուս չիհասած բաներն՝ իր ըսելուն համար
մայն հաւատալով՝ իր բոլորովին իմաստութիւն և ան-
փառ ճշմտրատութիւն ըլլալը կը ճանշնանք . որ չի կրնար
ոչ ինքը խարուիլ և ոչ ուրիշը խարել :

Ետքը՝ օրուան մէջն՝ ինցողէս որ ըսի՝ ազէկ կըլլայ
քանի մը հեղնորէն հաստատել մեր գիաւորութիւնն
այ փառացը համար ընկելու ինչ որ կընենք նէ : Ասանկ
բարեպաշտ քրիստոնեայ մը աշխատանք կամ ինչ և իցէ
գործք սկսելու ատենը՝ այ կընուիրէ ու կըսէ . “ Աս-
տուած իմ , քեզի կը նուիրեմ աս գործքս , քու սուրբ
օրհնութիւնդ առուր աս գործքիս , : Ասանկ ալ երտոր

սեղան կը նստի՝ իր կերակուր ուտելն այ կը նուիրէ , կառաջադրէ որ ապրելու և այ ծառայելու համար միայն ուտե՛ , ուստի սկսելէն առաջ կըսէ . “Աստուած իմ , օրհնել զմեզ ալ , աս կերակուրն ալ , ” որ քու սուրբ ծառայութեղ մէջն ապրելու համար պիտի ուտենք , , “Սեղանէն ետքն ալ բարեկայաց քրիստոնեան կը գոհանայ այ տուուծին վրայ . շնորհակալ կըլլայ այ և կըսէ սրտանց . “Աստուած իմ , շնորհակալ եմոր ասօրուան կերակուրս ալ առէիր . շնորհք տուր ինծի որ քեզի աղէկ ծառայեմ , , Ասանկ ալ բարի սովորութիւն մըն է երբեմն երբեմն օրուան մէջ ողջոյն մը ըսել . և յիշել որ ատենը կանցնի . ամսնն մէկ անցած վայրկենին համար պատասխան պիտի տանք այ ան վայրկեանն ինչպէս տեղընելնուս համար : Ասանկ ալ բարեկայաց քրիստունեայ մը երբոր փորձութիւն մը կուգայ միտքը . երեսը կը խաչակնքէ ու կըսէ մոքէն . “Օգնէ ինծի տէր իմ . որ քեզի գէմ ցընեմ , , Խսկ երբոր յանկարծ այ գէմ ընէ . կամ տարակուսի որ ըրաւ , մէկէն մղայ կըսէ . կը զվայ ըրածին վրայ , այմէ թողութիւն կըխնդրէ . զվաման ներգործութիւն կընէ , կառաջադրէ որ մէկըն ալ զած չիբարկացընէ : Ամանապէս բարի սովորութիւն մըն է առտու կէսօր իրիկուն հրէցառ դէսառ աղօթքն ըսել . կամ դոնէ իրեք իրեք ուղոյն . ներողութիւն ալ կը վաստըկի ըսողը :

Խսկ երբոր օրն իրիկուն կըլլայ , պառկելու ատենը կը մօտենայ . բարեպաշտ քրիստոնեան նորէն առտուան պէս երկու ծնկան վրայ կուգայ , ու նոյնպէս սիրով մծարանքով խոնարհութեամբ երկրադութիւն կընէ այ , շնորհակալ կըլլայ ու կըսէ . “Երկրպագեմ քեզ ած իմ , և սիրեմ զքեզ ի բոլոր սրտէ . գոհանամ զքէն զի ստեղծեր զիս և փրկեցեր , ետուր ինձ ծնանիլ ի քրիստոնեայ ծնողաց . և պահեցեր զիս այսօր , , : Եաքը այմէ շնորհք կը խնդրէ՝ որ ան օրուան ըրած պակութիւնները ճանցնայ , ու սրտանց ցաւի անոնց վրայ : “Տուր ինձ տէր զշնորհս քո , զի ծանեայց զմեզս իմ և զվացայց , , Եաքը կը քննէ քիչ մը իր խղճմանքը՝ ինչ որ ան օր մակով խօսքով ու գործքով ըրեր է , և ըրած պակութիւններուն թողութիւն կը խնդրէ այմէ , սրտանց ներգործութիւն զշման ընելով . և ետքը նորէն առասուան պէս հայրմէր մը ողջոյն մը և հաւատամքը կը-

մէ, ուրիշ թնջ աղօթք ալ կուզէնէ : Ենքը կը խնդրէ այստ որ ան գիշերն անվտանգ և առանց մեզաց անցընէ . « Պահեա զիս ած իմ՝ ի գիշերիս յայսմիկ առանց մեզաց, և յամենայն վուանգէ ապրեցա զիս » : Առանկ ըստ լով անկազին կը մտնէ, իր մարմնոց ու մորթին հարկաւոր եղած հանդիսաւը տալու համար . բայց որովհետեւ քունն ու մահն եղբայրը ու քոյր են, ու շտանիլը քուն ըլլալէն եղքը մէկմըն ալ չարթընցան, ուստի բարեպաշտ քրիստոնեան դեռ զլուկիր բարձին շիդրած՝ նորին զինքը խաշակնքելով կըսէ . « Ամենասուրբ երրորդութիւն, տուր ինձ բարւոր կեազ և բարւոր մեռանել » : Ես է բարեպաշտ քրիստոնէի կրթութիւն ըստուածը . և ով որ ամմնն օր աս սուրբ կրթութիւնը կընէ, իրաւունէ անիկայ ինչպէս օր պէտք է նէ կը պաշտէ զած, պէտք կը պահէ այ առջի պատուիրանքը . և ասով ան տարակցու մէկազ ամմնն պատուիրանքներն ալ կը պահէ, և ապահով փրկութեան կը հանի :

Բայց քանին հոգի կը գանէք քրիստոնէից մէջ, որ աս սուրբ կրթութիւնն ընէ . ընողներէն ալ քանին հոգի կը դանէք որ աղէկ ընէ : Մարդուն առակում կաւգոյ մասնու . ած ստեղծեր է զմեզ, ինքը փրկեր է, ինքը դժոխքէն խալըսեր է, և արքայութեան գուռը բացեր է մեզի . ած է որ զմեզ կը պահէ, մեզի կեանք կուտայ ամմնն վայրիկեան, և ամմնն ունեցածնիս իրմէն է, անանկ որ՝ առանց իրեն բան մը չեինք կրնար ընել, և ոչ քայլ մը, և ոչ շունչ մը առնել : Այսու ամենայնիւ որչափի մարդիկ կան՝ որ ամմնն օր ամմնն վայրիկեան այս պյաչափ բարիք ընդունելին եղքը և ոչ կը միշտն զինքը, ոչ մեծարանաց և ոչ սիրոյ նշան մը կը ցցընեն իրեն : Քանիներ կան որ, ինչ դէշ սովորութիւն, անբանի պէս կերթան իրիկուան քուն ըլլալու, անբանի պէս աղ կելին առառանց, առանց բան մը ըսելու այ, առանց կարճ աղօթք մը ըլլայ՝ ընելու, առանց գոհութիւն մը տալու, առանց խաչ մըն ալ հանելու երեսնին : Քանիներ աղ ժամը ոտք չեն կախեր, որ բուն ածպաշտութեւ և այ երկրպագութիւն ընելու տեղն է . կամ թէ որ ժամ գան ալ նէ, սովորութեան համար կուգան, երբեմն ալ մարդ աեսնելու համար, առանց ջերմեան գութեան, առանց յարգութեան, անանկ որ զած փառարելու տեղն՝ իրեն անարդանք կընեն : Անոր հա-

մար է որ ած զմեղ կը պատժէ , վասն զի չենք պաշտեր զինքն . իրեն արժանաւոր պատիւը չենք տար , այլ մա- նաւանդ հաղար կերպով կանարդենք ու բանի տեղ չենք դներ զինքը : Անոր համար կը թողու որ շատերն անանկ կը կուրնան ու սրտերնին կը խստանայ , ինչուան հաւատքնին ալ կը կորսրցնեն . “ Զարսն չարտ կո- րուսցէ , և զայգին տայցէ այլոց մշակաց , որը տայցեն նմա զպառւող ի ժամու իւրեանց ” . (Մար . ին . 41 :) Բայց աս ձայնը ուրիշ անգամ լսեցուցի ձեզի :

Հիմայ աս է ըսելիքս որ շատերը քրիստոնեից մշեն կը կարծեն որ զած կը պաշտեն , և իրաք չեն պաշտեր . վասն զի ած միայն չէ պաշտածնին . ինչպէս որ ինքն յայտնի կը հրամանէ . “ Մի ունիցին այլ ած առաջի իմու . (Եւի . Ի . 3 :) Աստուած բարօրսվին իմաստութիւն ըլ- լալով , բոլորովին բարութիւն , բոլորովին գեղեցկու- թիւն , բոլորովին սիրելի , ամենաօմն և ամենակարող , անանկ արժանի է պատռւելու մեծարելու և բոլոր պր- տանց սիրելու զինքն որ՝ սրտերնուս մէկ մասն ալ ըլ- լայ՝ ուրիշ բաներու կացընելը , որ այ առջեր ոչ ինչ են . իրեն մեծ նախատինք ընել է , և անանկ խելքէ մոքէ վեր անիրաւութիւն , որ անիկայ հասկընալու հա- մար՝ պէտք է այ ինչ ըլլալը հասկընալ : Եւ որովհետե- ով որ կանարդէ զած ու կանիրաւի այ , զինքը չի պա- տեր . ուրեմն ով որ ալ զինքը միայն չի պաշտերնէ , զած չի պաշտեր : Բայց երկուր նայէ որ քրիստոնեից մեծ մա- սին ըրածն աս է , կուզեն պաշտել զած , բայց միանգա- մայն աշխարհք ու աշխարքիս բաներն ալ պաշտել , անոնց վրայ անկարգ կերպով սրտերնին կողընելով , զանոնք սիրելով ու մեծարելով կամ այմէ աւելի , կամ այ հաւա- սար : Որը հարստութիւն ու ստակ կը պաշտէ , որը փառք պատիւ , որն արարած մը , որն իր զքայութիւր . կարճ խօսքով քիչ մը այ պատռակրանքը կուզեն պահել . քիչ մըն ալ աշխարքիս օրէնքն ու կանոնը : Մէյմը ոզորմուաթիւ տալ , մէյմըն ալ անիրաւ շահ ընել . զրկանք ընել . չափէն եւել վաշխ պահանջել . քիչ մը ժամ գալ՝ աղօթք ընել . քիչ մըն ալ վոտնդաւոր տեղուանք պարտիլ , բամբա- սանք ընել , անպարկեշտ բաներ խօսիլ . մէյմը հաղոր- դուիլ , Յն սրտերնուն մէջն ընդունիլ , մէյմըն ալ մահա- ցու մեղքով սրտերնին ստատնային տալ : Արանկով Քն աշխարհք ու ստատնան նոյն խորանին վրայ կը գնեն :

իրեքին մէկաեղ երկրպագութիւն ընելու , իրեքը մէկ-
տեղ պաշտամու : Ի՞նչ սահմալի արբապղծութիւն . ած
աւելի գիւրաւ կը ներէ , կըու սուրբ Ամբրոսիոս , ան-
հաւատի մը և հեթանոսի մը՝ որ մինակ իր կուռքը կը
պաշտէ , քան թէ քրիստոնէի մը՝ որ այ հետ ուրիշ
կուռքէր , այսինքն աշխարքիս բաները կը պաշտէ : Անոր
համար կըսէ մեղի ած Եղիսա մարդարէին բերնողը .
“Մինչև ցեղը կտղայք յերկուս հետո . եթէ տէր է
ած , երթայք զհետ նորա . և եթէ Բահազն իցէ , եր-
թայք զհետ նորա , . (Ք . թ . ժ . ժ ը . 21 .) այսինքն ի՞նչ
օգուտ կազնի կազը քալելէն , մէյմը մէկդին մէյմը մէկալ-
դին ծռելէն . ես ձեզի կարօտ չեմ , ուրեմն որոշեցէք
ինչ որ կուզէք նէ , կամ զիս ած ճանչնալ ու զիս միայն
պաշտել , և կամ թէ որ ուրիշ մըն ալ կուզէք ինձի
հետ ած ճանչնալ նէ՝ զինքը մինակ պաշտեցէք , իրեն
միայն երկրպագութիւն ըրեք , իմին հոգս չէ ձեր եր-
կրպագութիւնն ընդունելու . “Եթէ Բահազն իցէ ,
երթայք զհետ նորա , : Բայց ազէկ մաքերնիդ պահե-
ցէ առ ինձի ըրած նախատինքնիդ , եռքը վճարեք
պիտօք :

Կարգանք սուրբ աւետարանը , կը աւեսնենք որ այ
ժայն պէտք է ծառայել , աշխարքի՝ սատանայի՝ զդայա-
րանքներնուս ալ իրեն հետ մէկաեղ ծառայել չըլլար .
“Ճետոն այ քումերկիր պագցես . և զնա միայն պաշ-
տեցես , . (ՄտԲ . է . 10 .) Կարգանք սուրբ աւետա-
րանը , կը աւեսնենք որ երկու տիրոջ մէկաեղ ծառայել
չըլլար , այսինքն այ և աշխարքի . “Աչ ոք կարէ երկուց
անրանց ծառայել , : Կրնանք կամ մէկը կամ մէկալը
դոհ ընել , բայց երկուքը մէկաեղ անկարելի է : Ուրիմն
հարի է որոշնեք , կամ այ միայն ծառայել , և կամ բո-
լորովին թողուզ զինքն և երթալ ծառայել օրուն որ
կուզէնք : Թողուզ զած բաներնուս չի դար . վասն զի
շնչքը թողուցածնուս պէտ՝ զմեզ կը կորսընցընենք , և
յախտեան կը կօրսուինք : Ուրիմն ամմեն բան թող
երթայ կորսուի , բայց ած պինդ բռնենք , իրեն կըս-
ցիք : Առանց առանկ ընելու՝ զմեզ պարապ աեզը կը
յուսացնենք , խզմատանքնիս հազարումէկ պատճառ-
ներով կը հանդարտեցնենք , բայց եաքը եռքը խարուած
կը գանուինք . այ ցիծառայելնիս՝ գատապարտութիւն
կըլլայ մեղ . սուրբ դբէին խօսքն է . “Են ճանապարհք՝

որ թուին մարդկան թէ տողիզ իցեն . բայց կատարած նոցա երթայ յատակս գժոխոց , ; (Առաջ . Ժկ . 12.) Մեր կոքերը մեր անձնասիրութիւնը զմեզ կը կուրցը նեն , կը կարծենք որ տշխըլըքիս բռնած ճամբան շխառե և աղեկ է . բայց ծայրը գժոխիքը կը հառնի . “ Բայց իտարած նոցա երթայ յատակս գժոխոց , ; Աստուած ամմենքնիո ալ պահէ առ սոսկալի խարէութենէն :

ՅՈՐԴԱՐԱԿ ՃԺԵ .

ԵՐԻԾՆԻ ԱՆՏՔԵՐԻ ՅՈՐԳԵԼՈՅ , և անոնց բարեխօսութիւնը
ինդրէլոյ վրայ :

Ենչպէս ասկէց առջի յորդ որտեիխս մէջը տեսանք . այ առջի պատուիրանքը պահելու համար՝ պարագիկան ենք զինքը պաշտելու , իրեն միայն երկրոպագութիւնը ընելու . և իրմէն ուրիշը շիպաշտելու : Ուրեմն չենք կրնար երկրնքին սուրբերն ու հրեշտակները պատռել մեծ արել և իրենց ազօթք ընել . այ պատուիրածոքին գէմ կընենք ասովկ : Տեսակ տեսակ հերեաիկոսներ . մանաւանդ նորազանդները մեզի դէմ առ ամբատաա նութիւնը կընեն , ու մեր ատենի անհաւատներուն հնա միացած՝ կը ջանան ամմեն կերպով վտր զարնել մեր սազզափառ հաւատըը . կըսեն որ մենք կուապաշտ ենք . շատ ածներ կը պաշտենք . վասն զի այ հետ երկրնքի սուրբերուն ու հրեշտակներուն ալ երկրոպագութիւնը կընենք : Աս խօսքէն անզգամու անխելք խօսք չի կրնար ըլլուլ . անսոր համար և ոչ ատեն կանցընեմ առ բանիօս դէմ խօսելու ձեզի՝ որ ըստածնին ծուռ ըլլալը գիտեք . ու սուրբ հաւատը մեզի կը սորվեցնէ որ չէ թէ միայն գէշ բան չէ՝ այլ նուև բարեկպաշտութիւն է երկրնքի սուրբերն ու հրեշտակները պատռել , և անոնք մեզի բարեխօս բռնիլք : Բայց որովհեան արիստենդեան նք ժաղսվը կը հրամմէ եպիսկոպոսներուն ու ժողովրդապէտներուն՝ որ սորվեցնէն ժողովրդեան ինչ կերպով պիտոր պատռեն ժուրլիերն և անոնց ալօթք ընեն , իւշ

յարդութիւն պիտի ընկեն սուրբերուն պատկերացն ու մասունքներուն, ուստի իմ պարագո է որ ձեզի ազեկ բացառքի մ առ բաները : Աս անդամ սուրբերուն ու հրեշտակներուն յարդութեանն ու բարեխօսութեանը ենայ կը խօսիմ . իսկ եկած անդամուն պատկերաց ու մասունքներուն վրայ :

Երկու տեսակ պաշտել կայ, բայց եկուր նայէ որ հերեափիոսները չեն դժաներ կամ չեն ուզեր առ զանազանութիւնն ընել: Մէյմը բուն պաշտել, ինչպէս ած կը պաշտենք ամմեն բանէ վեր, ամմակատարեալ, անեղ, անսահման, ամմեն բանի ոտեղծող և գերագոյն տէր, ամմեն կատարելութիւն ինքիրմէ ունեցող, առանց մէկէ մը բան մը առած ըլլալու: Մէյմըն ալ կայ երկրագարար պաշտել, որ աւելի յարգելու մեծարել կուռի, ինչպէս կընենք երկընքի հրեշտակներուն ու սուրբերուն՝ իրենց գերազանցութիւնը ճանչնալով, բայց միշտ իրեւ այմէ առած ու չափ և սահման ունեցող. այսինքն կը ճանչնանք որ շատ գեղեցիկ առաքինութիւններ ու գերբնական կատարելութիւններ ունին, բայց չէ թէ իրենցմէն՝ այլ այ շնորհքովը, ուստի այ սանեցածներէն խիստ շատ վար: Ասոնցմէ ՚ի զատ մասնաւոր պաշտօն մը կամ մեծարանք մըն ալ կայ, որ սուրբ ածածնայ կընծ այենք իրեւ մօր այ. վասն զի թէ և իր գերազանցութիւնն ալ այ տուածն է ու սահման ունի, թէ և իր ամմեն կատարելութիւններն այ շնորհաց պարգևն է, բայց որովհետեւ սուրբ ածածնայ գերազանցութիւնն առաջինութիւններն արդիւնքն ու ալլըրութիւնը շատ վեր է երկընքին ամմեն հրեշտակներուն ու սուրբերուն ունեցածնէն, անոր համար արժանի է որ մասնաւոր պաշտօն մը կամ պասիւ մը տանք իրեն . իրաւ այ տուածնուս պէս չէ, անկեց վար, բայց հրեշտակներուն ու սուրբերուն տուածնէս շատ վեր: Կարճ խօսքով և տելի յայտնի բացառքիմ: Երկու կերպ պաշտել կայ, մէյմը գերագոյն՝ ծայրագոյն՝ այ միայն յատուկ պաշտօն մը, որն որ իրեն միայն պարտըկան ենք առլու . մէյմըն ալ անկեց շատ վար պաշտօն մը՝ որ հրեշտակներուն ու սուրբերուն կուռանք, ևս առաւել ածածնայ:

Յառուկ այ պահուած պաշտօնանան է որ՝ զինքը ճանչնանք մեր գերագոյն տէրն, ամմեն բանի կառավար,

ամմին բարեաց աղքիւր, ամմին շնորհաց առողջ, “որ ստեղծուած չէ, չսփ ու սահման չըւնի, ամմին կատարելութիւններու աեր է, երկնի և երկրի ինքը միայն կիշխէ : Ասանկ ձանձնալիքն ՚ի զար, բոլոր մեր՝ սերը՝ մեծարանքը՝ վստահութիւնը՝ հնազանդութիւնն ու ամմին բանի մէջ հպատակունիս իրեն նուիրենք. չէ թէ սրտանց միայն, այլ և խօսքով ու գործքով, արտաքին ձևով ալ՝ այսինքն ծնրադրուք և երկրպագութք, ինչպէս տոկէ տաջի յորդորակներուս մէջն ըսի : Ասիկայ է այ յատուկ պաշտօնը, որ մենք ուղղափառք այ միայն կընծայենք :

Իսկ սրբոց ընծայած պաշտօնիս բոլորովին տարգիրէ է ասկէց : Վասն զի անով իրենց առաքինութեանն ու գերազանց կատարելութեանցը համեմատ պատիւ մը և մեծարանք մը կընենք իրենց, արտաքին նշաններով այ որ կինոյ ըլլուկի նաև ամմին արժանապատիւ մարդկանց : Ինչպէս կը տեսնենք սուրբ գրքին մէջն որ՝ երրոր խերսարէ Դաւթի գիմացն ելաւ խնդրելու որ թագաւորութիւնն իր որդւոյն Սոզոմոնին ասոյ, երկրպագութիւնը ըրաւ անոր . “ Խոնարհեցաւ խերսարէն, և երկիր եպագ արքայի ,, . (Ք. թէ. ա. 16:) Ասանկ ալ Արքոնիա երբոր իր եզրայը Սոզոմոն թագաւորէց, անոր երկրպագութիւնը ըրաւ . “ Երկիր եպագ արքայի Սոզոմոնի ,, . (ՅՅ. Կմանսպէս Արքահամ նահատպեան երկրպագութիւն ըրաւ Քեայ ցեղին . “ Եւ երկիր եպագ Արքահամ առաջի ամենայն ժողովզգեան երկրին ,, . (Ծն. իդ. 12:) Ասոր պէս ուրիշ անթիւ աեղ սուրբ գրքին մէջը կը տեսնենք որ առ կերպով յարգութիւն կըլլուի արժանապատիւ մարդկանց :

Ինչու ուրիմն ցիկրնանք պիտոր մենք ալ նոյն բանը չիկրասկակներուն ու սուրբերուն ընկելու, զիրենք յարդել պատուելու մեծ պրել, իրենց չերմեանդութիւնընել, արտաքին ձևով ալ իրենց ցընել մեր յարդութիւնն ու մեծարանքը : Թէ որ իշխան մը թագաւոր մը որ և իցէ մեծաւոր մը պարտըկան ենք մեծարելու, թէ որ առաքինի իմաստուն ճարտար ու ո՛ր և իցէ արժանապատիւ մարդ մը պարտըկան ենք մեծարելու, որչափ աւելի պէտք է որ մեծարենք երկրնքին սուրբերը, որոնք այնպիսի կարգէ գուրս առաքինութիւններուներ ունեցան : Թէ որ պարտըկան ենք, չէ թէ

Փայն թագաւորին՝ այլ իր պաշտօնեաներն ալ յարգել ու մեծարել, որչափ աւելի պէոք է որ յարգենք ու մեծարենք հրեշտակներն ու սուրբերը՝ որ այ պաշտօնեաներն են երկինքը . “ Ո՞չ ապաքէն ամենեքին հռդէք են հարկաւորք , , , այսինքն պաշտօնեայք . (Սէր. ա. 14.) Թէ որ մէկը թագաւորին հաւասար մեծարէր անոր պաշտօնեան, ու նոյն յարգութիւնն ընէր ծառային ինչ որ տիրոջը կընէ, իրաւ անզատշաճ բան կըլլար, ու թագաւորն իրաւունք կունենար դժուառ բելու . բայց երբոր ծառային արուած յարգութիւնն իրեն արուածէն շատ վար է, և ան ալ իրեն պատճառ աւը կը արուի, չէ թէ փայն դժարը չի դար՝ այլ նաև կոխործի : Ասանկ ալ թէ որ մենք սուրբերն այ հաւասար պատճենիք, գէշ կընէինք, ու զած կը բարեցընէինք, վասն զի անոնք ալ իրեն հաւասար այ տեղ դրած կըլլայինք . բայց երբոր զինքն անհամեմատ կերպով աւելի կը պատուենք ամենն սուրբերին ու հրեշտակներէն վեր գնելով, ու զանոնք ալ իր փառացը համար յարգելով, անոնց արժանի պատիւը տաշերնիս՝ այ գէմ չըլլար, մեր պարտքն ըրած կըլլանք, ածահաց գրած կըլլանք :

Եւ իրաւ սուրբ եկեղեցին առ ած ըրած մեծարանք բաշտովին արարեր և անհամեմատ վեր է հրեշտակներուն ու սուրբերուն ըրածէն : Թէ որ ներքին մեծարանքը կըսես նէ, սուրբ եկեղեցին զած կը պաշտէ ու կը մեծարէ իրքն արարէ երկնի և երկրի, իսկ սուրբերն ու հրեշտակները կըլյարգէ իրքն ստեղծուած այ . զած կը պաշտէ իրքն ած՝ գերագոյն և մի միայն տեր բոլոր պիլըքիս, իսկ սուրբերն ու հրեշտակներն իրքն այ ծառայքն ու պաշտօնեաները . զած կը պաշտէ իրքն ամենն կատարելութիւն ինքիրմէ ունեցող, իրքն գերագոյն բարի և աղբիւր ամենն բարեաց ու կատարելու . թեանց, իսկ սուրբերն ու հրեշտակները կըլյարգէ իրքն առարգինք անձինք՝ որ այ չնորհքովն իր կատարելութիւն ու սրբութեանը մասնակից եղեր են : Դակ թէ որ արարգինք մեծարանքը կըսես նէ՝ որ գրափ նշաններով կըլլուի, իմաստ շատ աւարբեր է այ ըրածնիս՝ սուրբերուն ու հրեշտակներուն ըրածնէս : Խօսք հասկընալու համար, երբոր սրբութիւնը բազմոցին վըսյ դրած է, սուրբ եկեղին կուզէ որ քահանաները պաշտէն զանիկայ եր-

կրպագութիւն ընելով ինչուան գետինը խռնարհելով։
կուզէ որ ամման հաւատացեալներն երկու ծնկան վրայ
գտն անոր առջին, ու սրբութեան տապանակին գի-
մացէն անցնելու առենինին ալ կուզէ որ երկրպագութիւն
ընեն։ իսկ սուրբերուն ու հրեշտակներուն կուզէ որ
մայն խռնարհին՝ դլուխնին ծառելով պատիւ ամս, պ-
ռանց երկրպագութիւն ընելու։ Ասանկ ալ երգար պրու-
թիւնը թափոր կը հանենք, կուզէ որ ամմանքն ու նաև
քահանաները գլուխնին քաց երթան։ իսկ երգոր սուրբ
ածածնայ կամ սուրբերու և հրեշտակներու թափոր
ըլլայ նէ, կրնան քահանայք գլուխնին գոց երթաւ-
դասկով կամ սուրբաւրտով։ Նմանապէս սուրբ Օդոս-
տինոսին խօսն է որ սուրբ եկեղեցին ժամերն ու խո-
րանները սուրբերուն կամ հրեշտակներուն չի նույներ։
այլ այ միսյն։ “ Ոչ նոցա զատձարս կառացանեմք և
կանգնեմք զակզանս, այլ մայնայն այ, ” : Ու թէ և նր
ածամօր կամ լուսաւորչոյ եկեղեցի կըսուի, որ զետրա-
սի կամ Պօղոսի ժամ կըսուի, ոուրբ Յակոբայ խորան
կըսուի, բայց ըսել է որ ան ժամը ան խորանն այ նույ-
րած է ՚ի պատիւ ան սուրբին։ Ուրիշն ան պատիւն ու-
յարգութիւնն որ սուրբերուն ու հրեշտակներուն կը-
նենք՝ բոլորովին ասրբեր ու խիստ շատ վար ըլլալով։ այ
ըրածնէս, անով այ առջի պատուիրանիքին գեմ չենք
ըներ, և ամենեին իրեն անսխորժ բան ցընելոն ՚ի զատ-
ածահաճոյ բան կընենք։ Պատձառներն ալ յայտնի են։
Նախ որ սուրբերը փառաւորելով այ ըրտծը կընենք,
որովհետեւ ած իր բարեպաշտ ծառայքն՝ իր սուրբերը՝
կը փառաւորէ։ “ Եթէ ոք զիս պաշտեսցէ, պատուե-
ցէ զնա հայրն իմ, ” . (Յոհ. մք. 26.) Ուրիշ աեղ ալ
կըսէ։ “ Զփառաւորիչսն իմ փառաւորեցից, ” . (Յ. թ. 4. բ. 30.) Երկրորդ, ինչպէս սուրբ հարք կըսեն,
սուրբերուն ըրած պատիւնիս Աստուծոյ կերթայ։ ա-
նանկ որ՝ որչափ աւելի պատուենք սուրբերն, այն-
չափ աւելի կը պատուենք ու կը փառաւորենք զնծ,
և իր սուրբերովը զինքն պքանչելի կընենք, սաղմապին
ըստածին պէս։ “ Աքանչելի է ած ՚ի վերայ արբոց իւ-
րոց, ” . (Կէ. 36.) իրաւ՝ ինչո՞ւ համար թադաւորի մը
պաշտօնեսները կը պատուենք։ թագաւորին պատիւ-
ընելու համար, վասն զի դիտենք որ իր սիրեցիներն են,
իրեն երախտաւոր մարդիկ են։ Ուրիմն յայտնի է ո՞ր

ինչ պատիւ և ակնածնութիւն որ կընենք պաշտօնեանեցուն՝ թագաւորին կերթայ, ինչպէս ալ զիրենք նախառաջը՝ թագաւորին նախառաջնք ընել կըլլայ: Առանկ ալ հրեշտակիներն ու սուրբերն այ պատիւ ընելու համար եւ յարդենք, վասն զի իր պաշտօնեաներն են, իր սիրենիներն են, իր ընտանիքն են. ուրեմն ինչ պատիւ որ կընենք իրենց՝ ամենն ալ այ կերթայ, ուրեմն զանոնք պատառելով զած կը փառաւորենք, ուրեմն բարեգոր եռոթե կընենք, սուրբ ու Թեահանոյ դործք է ըրած նիս; և անով արքայութեան արժանի կըլլանք:

Ուստի աղեկ պէտք է գիտնանք ու մոքերնիս պահենք առ բանս. ինտար որ սուրբ գրքին ըսածին պէտք ամենն բան՝ ի փառաւ այ պարագան ենք ընելու. “Զամենայն ինչ ի փառաւ այ արտադիք,,. (Թ. Կուն. Ժ. 31.) աստեղ աղ սուրբերն յարդելով, իրենց տներ կատարելով, սկզբունք ընելով, ի պատիւ աս կոմ ան սրբոյն պատարագ գուրցելով, միշտ պէտք է որ գիտաւորութիւննիւ ըլլայ զած փառաւորել. թէ որ չէ, անոնց ըրած պատիւմիս այ հանոյ ըլլար, աղեկ ու արդիւնաւոր դործք չենք ընել:

Ինչուան հիմայ ըստծ խօսքերէս կրնաք իմանալ որ ինչ մեծ մոլլրութիւն և անկրօնութիւն է ըսելն. որ պէտք չէ պատուել հրեշտակիներն ու սուրբերն, ինչ պէտք նարապանցները կըսնեն: Բայց թէ որ մոլլորեալ և անկրօն են անենք որ սուրբերուն արժանի պատիւը չեն տար, մըշափ ասելի մեծ անկրօնութիւն ու սրբաւլղծութիւն. կընեն ան ուղղափառներն որ չէ թէ միայն չեն պատուեր սուրբերն այլ նաև կանարդեն ու կընախառեն հայհոյութիւններ ընելով, կամ կը ծաղկեն ըսելով որ ալ հիմայ սուրբերն ուժերնին կորունցուցեր են, բանի չեն գար, շնորհք մը չեն կրնար ընդունիլ այսէ, հրաշք մը չեն կրնար ընել, խռովեր են, ամեննուն նոյն պշտով չեն նայիր, իրենց ուղած մորդկանցը միայն չորհք կընեն: ինչ մեծ սրբապղծութիւն, աս է սուրբերը պատուելին. չեն մտածեր որ սուրբերը ծաղի ընկցով ած կը, ծաղրեն. վասն զի տուրբերն այ պաշտօնեաներն են, այ բարեկամներն են, այ սիրելիներն են: Վայ այնպիսիներուն, հերեափիկուներէն շատ գէշ են: Բայց մենք մեր առջի խօսքը գառնանք:

Ամենն սուրբ հարք ասանկ կը սորովեցնեն, ամենն

քրիստոնեայք սուրբ եկեղեցւոյն սկիզբէն՝ ի վեր ա-
սանկ կընեն , ու արիտենդեան սուրբ ժողովքն ալ ա-
սանկ հագոտատեց . որ սուրբերը պատռւելը՝ մահաւանդ
սուրբ ածամայը , և իրենց ջերմեռանդ ըլլաց . բարե-
դործութիւն է . ու չէ թէ մայն պէտք և պատռել
զիրենք , այլ նաև ազօթք ընել իրենց . բարեխօսութիւն-
նին խնդրել , իրենց պաշտպանութեանը ապահնիլ .
որպէս զի մեզի համար այմէ թէ հոգեօր և թէ մարմ-
նաւոր շնորհքներ ընդունին : Իրաւ և որ ած աւելի եւ
ճանչնայ մեզի պէտք և զածը քան թէ սուրբերը . բայց
ինչպիս թագաւոր մը իր հպատակին շատ անդամ չը-
ներ շնորհք մը՝ թէ որ հպատակին ինքիրեն երթայ խընդ-
րէ , իսկ թէ որ թագաւորին սիրեցներուն ու բարե-
կամներուն մէկին միջնորդութիւն խնդրէ նէ : Կընդունի
խնդրած շնորհք . ասանկ ալ շատ անդամ ած ան շնորհ-
քը՝ որ մեր ազօթքովը չիտար մեզի , սուրբերուն ազօթ-
քովը ու բարեխօսութեամբը կուտայ . վասն զի իր սի-
րելի բարեկամներն են , և անոնց վրայ կը գուրգուրոյ :
Ասոր յայսնի պրինտէները սուրբ գրոց մէջն ալ ունինք :
Արիմլեք թագաւորն Աբրահամ նահապետին կնոջը
Ասրային համար անանի բարկացուցեր եր զնծ՝ որ
սպառնացաւ ան ծանր մեղքին թողութիւն չիտալու .
թէ որ Աբրահամ անոր համար չիտարեխօսեր նէ : Ինչ
որ ըներ նէ Արիմլեք՝ ճար չիկար . Աբրահամ նահա-
պետը մէջ մտաւ , սուրբ և այ սիրելի ըլլացով այմէ ա-
նոր համար թողութիւն խնդրեց և առաւ . “ Եւ եկաց
յազօթս Աբրահամ առ ած , և բժշկեաց զԱրիմլեք , ”
(Ծն . ի . 17 .) Ասանկ երբոր ած բարկացաւ Յոր նա-
հապետին իրեք բարեկամներուն , որոնք զինքը միիլա-
րելու աեզզ՝ մեզադրելով աւելի վլտացուցեր եին . և
երեսը գարձուց անոնցմն , Յոր նահապետը մէջ մտաւ .
և իր մեծ համբերութեանը համար այ խիստ սիրելի ըլ-
լալով . իրենց համար բարեխօսեց , և ած ալ անոր շնորհք
ընելու համար՝ բարեկամներուն թողութիւն տուաւ .
“ Եւ յառնել նորա ազօթս՝ ի վերայ բարեկամացն . և
թող զնման նոցա , ” . (Յ-ի . ի- 10 .) Իսկ եկեղեցա-
կան պատմութեան մէջ բիւրաւոր պրինտէներ կան առ
բանիս , որ ած սուրբերուն բարեխօսութիւնը մէծ մէծ
շնորհքներ ու հրաշքներ ըրած է : Բայց թէ որ երբեմն
սուրբերուն կը գիմնիք՝ ազօթք կընենք և ուղած շնորհք .

նիս չենք ընդունիր նէ . պակուռթիլ սուրբերունը չէ . վասն զի անոնք սիրով կը բաղձան մեջ ամմն բարիք ընելու . այլ պատճառն ան է որ մենք արժանի չենք ան շնորհքն ընդունելու , կամ ած աղեկ չի սեպեր ընելու . մեջն ան շնորհքն , ու չընելուն պատճառն ինքը գիտէ :

Աս բանիս վայ որ սուրբերը պէտք է յարգել . իրենց ողմք ընել , ու զմեզ իրենց յանձնել , ասկէց աւելի շեմ ուղեր խափէլ , վասն զի գիտեմ որ ամմնիքնիք ալ համեզուած էք : Սւելի հարկաւոր կը սեպեմ բացատրել ձեզ որ ինչպէս պիտի յարգենք սուրբերն , ու ջերմանգութիւն ընենք իրենց . որպէս զի այ հանոյ ըւլոյ և մեր հոգւոյն օգտակար . վասն զի աս բանիս մէջը շատ պիտաներ ու ծուռ սովորութիւններ կրնան մտնել : Անոր համար արիտենգեան սուրբ ժողովը կը յանձնէ եղիսկապրուներուն ու ժողովրդապեաներուն որ աղեկ սորմնացնեն աս բանս իրենց ժողովրդոցը :

Աւրեմն որպէս զի սուրբերուն ըրած չերմռանգութիւննիս աղեկ ըլլայ ու մեր հոգւոյն օգտակար , պէտք է նախ որ ամմնին արգելք շըլայ մեր գիւտաւոր չերմանգութեանը՝ որ պիտի ունենանք առ ած՝ որ մեր առեղութն է , առ ՔՄ՝ որ մեր փրկիչն է : Պէտք է որ բոլոր օրտանց սիրենք զած ամմն բանէն վեր , և իրեն ծառայութեանը մէջ հաւատարիմ ըլլանք՝ իր ամմն պատուիրանքները պահելով . անանկ որ՝ մեր առջի և դիստար ջերմռանգութիւնը պիտի ըլլայ առ ած և առ ՔՄ փրկիչը . վասն զի ինքն է ամմնին վեր . երկնի և երկրի սերն , ու սուրբերն ու հրեշտակներն իր պաշտօնեաներն են . իր ծառաներն ու հպատակներն են :

Երկրորդ՝ պէտք է որ սուրբերուն ըրած չերմռանգութիւննիս այ ուղղենք , այսինքն ինչպէս սուրբ չերմռնիմուն ու սուրբ թուման կրսեն , սուրբերն յարգելու առենինիս՝ մըր գիւտաւոր գիտաւորութիւնը պիտի ըլլայ զած պատուել ու փառաւորել : թէ որ չէ . ինչ ջերմանգութիւն որ ընենք սուրբերուն ու նաև սուրբ ածածնայ , առանց առ գիտաւորութեան . առանց սիրելու զած ամմն բանէն աւելի , առանց ամմն բանէն վեր գնելու զինքն , առանց պահելու իր պատուիրանքներն , ամմննե ալ պարապ են , չիխարունք , ամմնն ալ ոցինչ են . “ Ծթէ սէր ոչ անիցիմ , ոցինչ եմ , ոցինչ օգտիմ , ” :

Հոս է շատերուն պակսութիւնը, հոս է շատերուն՝ մանաւանդ կանանց սխալմունքն ու նախապաշարմունքը: Սուրբ Թծածնայ, աս սուրբին, մէկալ սուրբին ջերմեռանդութիւննեն, աղօթք ութօրեք կընեն, պատարագ կը տեսնեն. ամմենն ալ աղէկ ու գովելի բաներ: Բայց ած պատուել ու փառաւորել չեն մտածեր. սրտերնին պատրսատ չէ զած ամմեն բանէն վեր սիրելու և հաւատարմարոր իրեն ծառայելու, այլ մանաւանդ զինքը մէկ կերպով մէկալ կերպով կը բարկացընեն, ու մեղքերնուն մէջը կենալով մէյմը սր ածածնայ, մէյմը մէկ սուրբին, մէյմը մէկալ սուրբին ջերմեռանդութիւն կընեն, ու մեծ բան կը սեպեն ըրածնին. սուրբ գրբին ըսածն է. “Են ճանապարհք որ թուին մարդոյ թէ ուղիղ իցեն, և կատարած նոցա հայի յատակս գժոխոց,,. (Առաջ. Ժշ. 25.) Կը կարծեն որ բռնած ճամբանին աղէկ է, մէյմըն ալ զիրենք կորսուած կը գտնեն, վասն զի առանց այ սիրոյն, առանց ճշմարիտ ջերմեռանդութիւն՝ որ պարտըկան ենք ունենալու առ առ ած, ամմեն ջերմեռանդութիւն ամմեն բան անօգուտ է. “Եթէ սէր ոչ ունիցիմ, ոչ ինչ օգտիմ,,. Ըատ շատ ասանկ ջերմեռանդութիւններն երբեմն ան սուրբերուն բարեխօսութեամբը կրնան գառնալ ԸԱՊԼ Ճշմարիտ ջերմեռանդութիւն առ ած. ասկէց ուրիշ բանի չեն գար: Երբեմն ալ ոմանք անանկ ջերմեռանդեն սուրբ ածածնայ և ուրիշ քանի մը սուրբերու, որ բոլորովին կը մոռնան զած ու քն մեր փրկիչը. այնչափ մեծ կը սեպեն սուրբ ածածինն ու սուրբերն որ՝ գրեթէ բանի տեղ չեն գներ զած ու քն, գրեթէ աւելի կը պատուեն սուրբ ածածինն ու սուրբերը քան զած և քան զի՞ս: Ժամ կը մտնեն, ուր սրբութիւն գրած է երկրպագութիւն և աղօթք ընելու համար. անոնք սրբութեան երկրպագութիւն և աղօթք ընելու տեղը՝ մէկէն մէկ սուրբին մէկալ սուրբին խորանը կը վազէն: Ի՞նչ աեսակ ջերմեռանդութիւն է տա՛ չեմ հասկընար. Բ՞նչ կըսէիք գուք թէ որ մէկն իշխանի մը պալատ մտնէր. ու զինքը մեծարելու տեղն՝ իր ծառաներուն մեծարանք ընէր. կամ թագաւորին գիմացն ելլեր, և առաջ պալատականներուն ծռէր, ետքը թագաւորին: Կըսէիք որ անքաղաքավար գեղացի կոպիտ մարդ մըն է, որ ծառաները տէրէրնէն աւելի կը սեպէ: Ուրեմն նոյն բանն

Հակը հոռ ալ, նսնման է օրինակը, նոյն բանն ըսէք անոնց վրայ ալ, որ ած կը թողուն՝ ու սուրբերուն կը- նեն ամմին ջերմանդութիւննին. մատծեցէք թէ կրնայ այ հաճոյ ըլլալ ըրածնին :

Ի՞նչ կը կարծէք, սուրբ ածածնայ և սուրբերուն ըրած հրաշքներն իրենք են ընողը, խելուընիդ սիրեմ: Աստուծմէ ի զատ մէկը հրաշք չի կրնար ընել, վասն զի հրաշք ըսածդ անանկ բան մըն է՝ որ արարտնի մը ուժ չ հասնիր ընելու: Ուստի երառը կը լսենք որ սուրբ ածածինը կամ սուրբերուն մէկը կամ մէկալք հրաշք ըրեր են, ըսել չէ որ իրենք ըրեր են, այլ ած իրենց ձեռքովէ կամ իրենց բարիխօսութիւն ըրեր է զայն. ա- սանկ ալ ամմին շնորհք: Ած է աղբիւր ու առւող ամ- մին շնորհքներու և ամմին բարեաց. “ Ամենայն տուրք բարիք ի վերուստ են իջեալ առ ի հօրեն լուսոյ ”, ։ Ուստի երառը կը լսենք որ սուրբ ածածինը կամ սուր- բերուն մէկը շնորհք մը ըրեր է, ըսել չէ որ իրենք ըրեր են. այլ իրենք բարեխօսեր են, ած ալ անոնց բարե- խօսութիւն և Յնի արգեանցը համար ան շնորհքն ըրեր է: Իսէք ինծի. մէկը պարտի համար բանտ գրուած ըլլայ. և մենք երթանք աղաչենք հարուստին մէկը որ ողորմութիւն ընէ. խեղչ աղքըսին պարտիը վճարէ որ կարենայ բանտէն խալըսիլ. հարուստն ալ ողորմի, և աղքասը խալըսի, ո՞լ է զինքը խալըսողը. մենք ենք, չէ նէ ան հարուստը: Իրաւ մենք աղաչեցինք որ խեղչին պարտիը վճարէ, բայց ինքը վճարեց ու խալըսեց բան- տարիեալը: Արանկ ալ սուրբ ածածինն ու սուրբերը կընեն մեզի համար. կաղաչեն զած որ մեզի առ կամ առ շնորհքն ընէ. ած ալ անոնց աղաչեցին և Յնի ար- գեանցը համար՝ անոնց աղաչանքը կընդունի, և խընդ- րած շնորհքնին կընէ մեզի: Յնոր համար տեսէք սուրբ եկեղեցին ամենայն սրբոց լիթանիային մէջն ինչպէս կը սուրբեցնէ մեզի որ ըսենք. ասանկ կըսենք առ ած. “ Հայո երկնաւոր ած, ողորմեաց մեզ. Որդի փրկիչ աշխարհի ած, ողորմեաց մեզ. Հոդիդ սուրբ ած, ողոր- մեաց մեզ ”, ։ Իսկ սուրբ ածածնայ և ուրիշ սուրբերուն կըսենք. “ Սուրբ ածածին, բարիխօսեա վասն մեր. ամենայն սուրբք այ, բարիխօսեցէք վասն մեր ”, ։ Ինչու- ասանկ կըսենք. վասն զի սուրբ ածածինն ու սուրբերը կրնան բարիխօսութիւնը մեզի համար, այսէ շնորհք

ինդրել . բայց չնորհքն ընողն ած է : Ուրեմն պէտք է ազէկ գիտնալաս բանս , ուրեմն այ անհամեմատ աւելի պատիւ և մեծարանք պիտո՞ր ընենք , ուրեմն ամմեն յոյ-սերնիս ու վատահութիւննիս գիտաւորապէս այ վրայ պիտի գնենք , ուրեմն մեծ ու գիտաւոր ջերմեռանդու-թիւննիս առ առ առ գն աերն մեր պիտի ըլլայ , ետ-քը առ սուրբ ածածին , ետքը ուրիշ սուրբերուն :

Իրաւ է . լսած կըլլաք որ երկինքը սուրբ ածածինն ու սուրբ Յովսէփի ածահայրը կը հրամմեն . բայց ասանկ ըսուտծ խօսքերը չափազանցական բացատրութիւններ են , և այսչափ միայն ըսել կուզեն որ երկինքն այ առ-ջեր սուրբ ածածնայ և սուրբ ածահայրը պաշտպանու-թիւնն ու բարեխօսութիւնն ուրիշ սուրբերուն բարե-խօսութիւննեն շատ զօրաւոր է . և Գն աերն մեր անանկ կը սիրե իր ամենասուրբ մայրն ու սուրբ ածահայրը՝ որ կը սիրե իր ամենասուրբ մայրն ու սուրբ ածահայրը՝ անսոնց ազօնքը հրամանիք պէս է իրեն , և աղաչանիքնին կը կատարէ : Ասանկ ըլլայր նէ , սուրբ հաւատքը մեզն էր սորվեցըններ որ երկինքն ած մինակ կը հրամմէ , և ած միայն է ամենակարող :

Երրորդ՝ որպէս զի սուրբերուն ըրած յարգութիւն-նիս ու ջերմեռանդութիւննիս ազէկ և օգտակար ըլլայ . չէ թէ միայն ժամանակաւոր բարիք պիտո՞ր ինդրենք իրենցմէ . ինչպէս առողջութիւն , վասնդներէ խալք-սիլ և ասոնց նման բաներ , այլ գիտաւորապէս հոգեւոր շնորհքներ , զոր օրինակ գէշ սովորութիւննիս մեկդի թողուլ . կըքերնիս զսպել , փորձութիւններու յազթել , մեզքն առել , մեղք գործելէն եռ կենալ , զած բոլոր սրտանց սիրել , առաջինութեն եռենէ ըլլալ , ու փրկու-թեան հասնիլ , ինչպէս Գն աերն մեր սուրբ աւետա-րանին մեջը կը հրամմէ . “ Խնդրեցէք նախ զարբայու-թիւնն այ , . (Մար . կ . 33 .) այտինքն ամմեն բանէն և եւ ձեր հոգեւոր բարիքն ուզեցէք : Կրնանք նաև մարմ-նաւոր բարիք ինդրել այմէ , ինչպէս ազօնքին վեայ խօսելու առենս ըսի ձեղի . բայց չափաւոր կերպով , ու միշտ աս թէութեամբ որ եթէ խնդրածնիս հոգիներ-նուու օգտակար է նէ . թէ որ ասանկ շընենք , մեր ըրած ջերմեռանդութիւնը ծուռ վախճան կունենայ , այ հա-ջոյ ըլլայր , ուստի անօգուտ ջերմեռանդութիւն մը կըլլայ :

Չորրորդ՝ որպէս զի սուրբերուն ըրած յարգութիւ-

Նիս ու ջերմեռանդութիւննիս աղէկ օդտակար ու կար-
գուորեալ ըլլայ . չէ թէ միոյն կարօտութիւններնուս
համար իրենց պիտոր գիմնէք , այլ նաև պիտի ջանանք
իրենց առաջբնութիւններուն նմանիլ . իրենց օրինակին
հետեւ վասն զի սուրբ եկեղեցին ասոր համար իրենց
անախմբութիւնները հաստատեր է . իրենց վարքերը
կարդալ կուտայ ժամերու մէջ . իրաւ , կուզէ ալ որ ա-
սենցմազը պատուենք զիրենք և իրենց գիմնէք . բայց
դժմաւոր գիտմունքն ան է որ զարմանանք իրենց վար-
քին վրայ . և իրենց հետեւինք : Ուստի կրուէ սուրբ Առ-
ենքերանը . Ավոր սուրբերուն վրայ կը զարմանայ . իրենց
կորցին պէտք է հետեւի . թէ որ չուզեր իրենց հետեւի .
նէ՝ թող չփողէ զիրենք . թէ որ կը գողէ՝ պէտք է որ
իրենց հետեւի : Ո՞՛չ որշափ բաղձափ կըլլար մեզի իրենց
առաջբնութիւններուն հետեւիլը . թէ որ անօգուտ և
առասպել գրքեր կարդալու տեղը՝ որբոց վարք կար-
գայինք : Թէ որ իրենց հետեւելու ըլլայինք . ան առե-
նը մեր ջերմառանդութիւնը ճշմարիտ ջերմառանդու-
թիւն կըլլար՝ կրուէ սուրբն Օգոստինոս . “ Ճշմարիտ
ջերմառանդութիւն այն է , հետեւ այնմ զոր յար-
գեմքն ” :

Ան առենն իրաւցրնէ արժանի կըլլայինք իրենց դ-
րաւոր պաշտապանութեանը . վասն զի սուրբերն իրենց
առաջբնութիւնը վրանիս տեսնելով , աւելի կըյրդո-
րափին մեզի համար այ առջնը բարեթիսութիւն ընելու՝
կրու նոյն սուրբ վարդապետը :

Այ է բուն կերպը հրեշտակներն ու սուրբերն յար-
գելու . և անոնց ջերմառանդութիւն ընելու . ասով
օդտակար ու պաղաքեր կըլլայ մեր ջերմառանդու-
թիւնը :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԺ. ·

ԱՐԵ- Տառանքներուն ու դարձնելուն յարգութեանց
Հրայ :

Ի՞նցած յարգորակիս մէջը աևսանք որչափ գովելի և
օդակար բան է սուրբ ածածնայ՝ հրեշտակներուն ու
սուրբերուն աղօթք ընկլը . զիրենք պատուելն ու մ-
ծարելը , ու թէ ինչըպէս պիտի ըլլայ անոնց ըրած ջեր-
մեռանգութիւնիս՝ որպէս զի տղէկ ու օդակար ըլլայ :
Այսօր տեսնենք թէ անոնց մասունքներն ու պատկեր-
ներն ալ աղէկ ու օդակամի է յարգելը :

Սրբոց մասունք որ կըսենք նէ՝ ասոնք էն . զոր օրինակ
սուրբ ածածնայ լոշակը . սուրբ առաքելոց ոսկորը .
Նմանապէս ուրիշ սուրբերուն կամ մարմինը կամ հա-
գուստը կամ ինչ և իցէ գործածած բաներնին իրենց
կենդանութեանն աաենը , կամ ինչ բանի մէջ որ մա-
հուընէ եաքը իրենց սուրբ մարմինը պըլլուած է . կամ
իրենց ճգնութեան կամ մարտիրոսութեան գործիք-
ներն , և ասոնց նման բաներ : Կարճ խօսքով . մասունք
ըսածնիս՝ սուրբերէն մնացած վաւերական բան մը պի-
տոր ըլլայ . ան ալ սուրբ եկեղեցին ճանցած սուրբե-
րէն . թէ որ չէ , ժամերու մէջ յայտնի յարգութիւն
չի արուիր իրենց մասունքներուն , այլ առանձին կրնայ
մէկն յարգել՝ թէ որ իրաւցընէ իրենց մասունքն է : Իսկ
պատկեր որ կըսենք , սուրբ ածածնայ և սուրբերուն
քաշուած կամ քարէ փայտէ պղնձէ շինած պատկեր-
ներն են : Ասոնք հասկընալին ետքը՝ հիմայ տեսնենք
որ աղէկ և օդակամի է սրբոց մասունքն ու պատկերներն
յարգել ու մէծարել :

Թէ որ պատկերամարտ հերետիկոաներուն , լուաե-
րական ու կալուինական նորազանդներուն հարցընելու-
ըլլանք , չէ թէ միայն չէ կըսեն , այլ նաև կռապաշտու-
թիւն կը սե պէն : Իսկ թէ որ հիմակուան անկրօն ան-
չաւատներուն հարցընելու ըլլանք , կը ծիծագին կար-
համարչէն աս չըրմեռանդութիւնն ալ ուրիշ ամմէն

բարեպաշտական բաներուն պէս : Բայց առանց այնպի-
սի պատճառ մը բերելու՝ որ ստակ մը աժէ , ինչպէս
ագէտներուն սովորութիւնն է ամեն բան արհամար-
հէլ , ամեն բանի վրայ ծիծաղել . “ Զօր ինչ ոչն իմա-
նան՝ հայհոյէն , , , (Յ. 10:) Բայց սուրբ եկեղեցին
մեր մայրը , որուն ած ցիստալելու շնորհը տուած է ,
մեզի կը սորվեցնէ որ չէ թէ միայն աղէկ բան է սրբոց
մասունքն ու պատկերներն յարգել . այլ նաև շատ օդ-
ակար : Մասունքներէն սկսինք :

Սուրբ եկեղեցին արիտենդեան մը ժողովքին բերնո-
վը կը յարդորէ հաւատացեալները որ յարգեն սրբոց
մասունքը , ու կը գատապարտէ նզովքով ամմնն հերե-
տիկոսներն որ ասոր ներհակը կը մտածեն ու կը սորվե-
ցնեն : Պատճառն ալ աս կուտայ . վասն զի սրբոց մար-
մինն երբեմն կենդանի տաճար էին Քնի և հոգւոյն
օրբոյ բնակարան , և ետքն ալ աշխարքիս վերջն յարու-
թիւն առնեն և իրենց սուրբ հոգիներնուն հետ նորէն
միացած փառաւորեալ վերանան պիտոր երկինքը , և այ
հետը պիտոր ըլլան : Խօսք հասկրնալու համար . մենք
սուրբ Լուսաւորչայ սոկորները կը յարգենքն , ինչու որ
իրեն մարմնոյն մասունքն են՝ որ կենդանութեան ատե-
նը Քնի կենդանի տաճարն եղաւ , ու հոգին սուրբին
բնակարանը , ու նոյն մարմնը՝ նոյն սոկորներուն կառ-
րուանքներովն՝ օր մը յարութիւն պիտի առնէ , արևի
պէս փայլ , և իր հոգիին հետ մէկտեղ փառաւորեալ
զած պիտի վայելէ արքայութեան մէջ յաւիտեան : Առ
մորով և աս պատճառաւ սուրբերուն մասունքներն
յարգենիս գովելի և ածահանոյ ըլլալուն վրայ մարդ
չի կնար տարակուալ :

Կը տեսնենք սուրբ աւետարանին մէջը որ Քնի տեսաւն
մերոյ ատենն ալ՝ կնիկ մը ջերմեանցութեամբ իրեն
զգեստին դպչելով , ու հաւատք ունենալով որ դպչե-
լով պիտոր խալսի իր հիւրնդութենէն՝ որ այնչափ
տարիներէն ՚ի վեր կը քաշէր , մէկէն ըռընացաւ . (Մարտ .
Ծ . 20:) Ուրիշ աւել ալ սուրբ գրքին մէջ կը տեսնենք
որ տռջի հաւատացեալներն ինչուան սուրբ առաքեալ-
ներուն շուքն ալ կը յարգեին , ու հիւանդներն անոյց
շուքին ատիկ կը կենային՝ որ առողջանան . (Գործ . Ել .
13:) Կը աեսնենք որ նոյն առջի հաւատացեալները
Պօղսս առաքեալին գոտին ու թաշկինակը կը յարգեին ,

ու գանին կը կրեին՝ իրենց հաւաքառթենէն խալսե-
լու համար : Թէ որ առելի հին առենն ալ կուղէք որ
երթանք , կը առ անենք որ ան առենն ալ սուրբերսն
մասունքը կը յարդէին , ինչպէս Յակոբ ու Յօվանէֆ նո-
հապեափն տակործները . (Նոնդ . Ճ .) Եղիսէ մարդարէին
ուկորները . (Ք . ԹԳ . ԺՔ .) Խակ եկեղեցական պատ-
մութեան մէջը կը կարդանք որ սուրբ Անտոն արքան ու
սուրբն Հերոսիմոս սուրբ Պատոս անապատականին ար-
մաւենիի աերևէ հիւատծ հագուստները ջերմառանգու-
թեամբ յարգեցին . կը կարդանք որ սուրբն Ամբրոսիոս
աշխըրքիս ամմնն գանձերէին աւելի կը յարդէր ու կը
մեծարէր քրիստոնեից մարտիրոսութեան գործիքը . կը
կարդանք որ սուրբ Ասէկերանն երանելի կը սեղեր-
հառմ քաղաքը սուրբ Պէտրոս ու սուրբ Պօղոս առա-
քեալներուն մարմինը հանըլլալուն համար , որոնք իրաւ-
ամմն վասնդի մէջ պաշտպան եղած են իրեն ու կը
պահեն զննէն , ինչպէս մեր օրերն ալ աւսանք : Կարճ
ընեմ . կը կարդանք ու գիտենք որ ամմն առեն շըմս-
րիս Քնի հաւատացն ալները կը յարդէին ու կը մեծա-
րէին որրոց մասունքները : Աւրեմ յայանի է և սուրբ
հաւատը կը սորվեցնէ որ բարեպաշտութիւն է յար-
գել ու մեծարել սուրբերուն մասունքը , միայն թէ ան
վախճանաւ և գիտաւորութեամբ՝ որ ըսի , այսինքն
երբեմն Քնի կենդանի տաճար ու հոգին սուրբին բնա-
կորան եղած ըլլալնուն համար , և վասն զն որ մը փա-
ռաւորուն պիտոր երկինքը : Վերջապէս հերիք է որ ,
ինչպէս սուրբն Հերոնիմոս կըսէ , սուրբերուն մասուն-
քին ըրած ջերմառանգութիւննիս՝ այ համար ըլլայ և
հոն լըննայ , անանկ որ՝ մասունքներն յարգելով գի-
տաւորութիւննիս ըլլայ սուրբերն յարդել , ու սուր-
բելն յարդելով իրենց մասունքով՝ մաքերնիս զնծ փա-
ռաւորնել ըլլայ :

Սուրբերուն մասունքը մեր հոգւոյն օգտակար ըլ-
լուն ալ սուրբ եկեղեցին կըսորվեցնէ մեջի նոյն արի-
ակնդեան սուրբ ժողովքին ըերնովն , ու կըսէ որ՝ ած
սրբոց մատոնքներովը շտաշնորհներ կուտայ մեջի :
Աս խօսքս պէտք է աղէկ գիտել ու միաք պահել . սուրբ
եկեղեցին կըսէ որ ած է շնորհք ընողն , ած՝ որ սրբոց
մատոնքներովն իր շնորհները կընէ մեջի : Աւրեմն թէ
որ ած է շնորհքը ըլլով , մասունքներն յարդելու առեն .

նիս՝ մեր յոյալ չէ թէ անոնց վրայ պիտի գնենք, այս-
թիւն ան ոսկաբն կամ ան մարմնայն, վասն զի անոնք
ամեններն ըրաբեմիւն մը շամփն, հասց մեր ամենն
վասահութիւնն այ վրայ պիտի ըլլայ, վասն զի մինակ
թիւն է՝ որ շնորհք կրնայ ընել. ու շատ անդամ ալ կը-
նէ սուրբերուն մասունքներովէ, թէ մեր ջերմուան-
գութիւնը վարձատրելու համար. և թէ իր սուրբերն
աւելի փառաւորելու: Անէկ խօսքով. սուրբերուն մա-
սունքն յարցելու առենին, չի թէ անոնցմէ պիտոր
սպասենք շնորհք ընդունելու՝ որ շնորհք կրնար ընել. այլ
այլն՝ անոնցման ու սուրբերուն բարեխօսութեամբը:

Այս ամենն բանն աղեկ խմանալին եսպը, հիմոց խե-
լաշներդ պատկելու համար սր սրբոց մասունքներն յար-
դելը ո՞րչափ օդասկար է մենք, որովհետեւ ան անոնց-
ման մեծ շնորհքներ ու բարեցարութիւններ կընէ թեր-
մառանդներուն, հերթք է որ սուրբ գիրքն և եկեղեցա-
կան պատմութիւնը ձեռք առնենք: Սուրբ գրքին մեջը
կը առ անենք որ չէ թէ միայն շնորհք ու բարեցարութիւնները է ան պրոց մասունքներով, այլ նաև մեծ հրաշք-
ներ. (դ. թ4. ժդ.) Կը առենինք մռած մարդուն
կը առ անենինք: Կը առ անենինք մռած մարդուն
առնելը: Կը առ անենինք. ինչպէս քիչ մը տառ ըսի,
վասնդ կինքան մը քիչ հագուստին ծայրը դաշնելով մե-
կն ըսցնանաց: Կը առ անենինք ան ամենն հիւանդնե-
րուն որ գետրոս առաքեալին ըսւըս վասնուն կանցներ,
կամ Պօղոս առաքեալին թաշինակին կամ գատիին կը
դաշնելին, մեկն առ առ անանաց: Իսկ թէ որ եկեղեցական
պատմութիւն մեջը փնտուելու ըլլանք, սրերուն ու մար-
դունաներուն վարդերը կարգանք, բիւրաւոր շնորհք-
ներ և առշնելու. հրաշքներ կը դանենք. որ ան դոր-
ծեր է անոնց մասունքներն յարդողներուն, դացովնե-
րուն, վրանին կրողներուն, և անոնց գերեզմանին ասի-
սի գացովներուն. հրաշքներն ալ անանկ յայտնի ու
շատ վասներով՝ որ շարացուիր, ու պատմազներն ալ նու-
հարը և եկեղեցայ վարդապետներն են, ինչպէս սուրբն
չերանիմոս. սուրբ Ամերոսիս, սուրբ Օգոստինոս,
մեծ Գրիգոր, և այլն. անանկ որ անոնց վրայ տարա-
կուածւը ըլլանք նէ՝ ամենն բանի վրայ ալ տարակուափնք
պիտօր, ու բազոր աշխարքիս ամենն պատմազներուն
վայլին հաւատը պետք է վերնայ: Ուստի թէ որ սույր

և ամենաստոյդ բան է որ ած շատ շնորհքներ ու հրաշք-ներ ըրեր է սուրբերուն մասունքներով , յայտնի և ամենայայտնի է նաև՝ որ սրբոց մատունքներն յարգութեան արժանի են . վասն զի անանկ ցըլար նէ՝ ած զա-նոնք այնչափ հրաշքներով չեր փառաւորեր . ուրեմն զանոնք յարդելն աղեկ բան է . ուստի զանոնք անարդելն ալ դէշու մեղք է : Երկրորդ հետեւանքն ալ ան է որ օդատակար ու խիստ օդատակար բան է զանոնք յարդելք , միայն թէ ան կերպով և ան գիտաւորութեամբ յարդենք ինչպէս որ ինչուան հիմայ բացարեցի ձեզի :

Ուրիշ գիտեալու բան մըն ալ աս է . մասունքներուն մեջը կան որ շատ աւելի յարդութեան արժանի են , ինչպէս քնի աեւան մերոյ մատունքները : Բայց որո՞նք են քնի մատունքներն ըստէ պիտոր . իր շարչարանքներուն ու մահուանը գործիքներն , այսինքն խաչը՝ որուն վասյ մեռաւ , չոււանը՝ որով կապուեցաւ , գաւաղանները՝ որոնցմով ծեծեցին զինքը . վշերը՝ որոնցմով պսակեցին . գամերը՝ որոնցմով ձեռքերն ու ոտքերը ծակեցին . գեղարդը՝ որով սուրբ կուրք բացին . գաստառակը՝ որով Վերոնիկայ Յիին երեսը սրբեց , պատանէքը՝ որուն մէջն իր նր մարմինը պլուեցաւ , գերեզմանը՝ որուն մեջը գրուեցաւ . աս ամենն բաներն իր սուրբ մարմնոյն և արիւնին գպած ըլլալով , ու մեջն յիշեցնելով զինքն ու մեր փրկութեան համար իր քաշած շարչարանքներն , արժանի են որ մասնաւոր ու խիստ մեծ յարգութեամբ պատուենք զանոնք , ու երկորպագութե ալ ընենք անոնց , բայց չէ թէ փայտին երկաթին՝ և ինչ նիւթէ որ չինուած են ան գործիքներն , այլ իրեն երկրագութե ընելու գիտաւորութը , այսինքն քնի որ ան գործիքներովը չարչարուեցաւ , և իր սուրբ մարմնն և արիւնն անոնց գպան :

Գտնե հիմայ պատկերներուն , բայց հոս սոսկալի բան մը գիմացնիս կելլէ : Հին ատենը աեսակ մը հերեափիուներ ելան , սուրբ պատկերներու գէմանանկ թշնամի , որ ինչ պատկեր որ ձեռուընին կուդար՝ կը պատակեին կը կուրեին կը փճացընեին , անոր համար ալ պատկերամարտ ըստւեցան . Աս ազանգը նորէն գուրս հանեցին լոււաէ բականներն ու կալուինականները , որոնք իրենց ուրիշ շտամպութիւններէն 'ի զատ՝ պատկերներու ալ թշնամի ելան , աս փուծ պատճառը բերելով՝ որ

ած իր առջի պատուիրանքով արգիլած ըլլայ հրեաներուն՝ պատկերներ տրձաններ շինեացընելու այն ամեն բաներուն որ երկինքն և երկրի վրայ կամ ծովու մշշ կը դառնափն, ու զանոնք շիպաշտելու . “ Մի արատ ցես գու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան, որ ինչ յերկինս ՚ի վեր, և որ ինչ յերկիր ՚ի խոնարհ, և որ ինչ ՚ի ջուրս ՚ի ներքոյ երկրի . մի երկիր պատամիցն նոցա, և մի պաշտեացես զնոսա,, . (Եւիշ . Է :)

Բայց ինչ ծանր մօլորութիւններու մէշ կիյնայ մարդ՝ երրոր սուրբ գիրքն իր մօքին և իր ուղածին պէս կը մէկնէ. չէ թէ կաթողիկէ եկեղեցւոյ մօքովը՝ որուն փայն արուած է շիտակ մթինելը, զան զի ած իրեն փայն առուեր է անօխալ ըլլալու շնորհքը: Աստօւած հրեաներուն ան արգելքն ընելով չէ թէ արգիլեց որ սուրբ պատկերներն և արձանները շիյարգեն, այլ միայն արգելեց որ չաստուածներու արձաններ կուռքեր չը նեն՝ զանոնք պաշտելու համար, ինչպէս Սինա լեռան ուակը շիներ ու կուապաշտութիւն ըրեր էին, ոսկիէ որթ մը թափելով և այ տեղ գնելով. և ինչպէս հեթանօնները կընեին՝ փատէ քարէ և ալզնձէ կուռքեր պաշտելով. որ մարդկանցմէ շինած բաներ էին, “ Ձեռադորդ որդւոց մարդկան,, . (Ավ . Ճժա .) և անանկ կը պաշտէին զանոնք որ ան արձաններէն մէկը կոտրէր այրէր կամ փնանար նէ, իրենց աստօւածը կորաընցուած կը սեպէին: Այս է այ ըրած արգելքին բուն միտ. բլ. թէ որ ասանկ չըլլար, ու նիւթապէս իմանալու ըլլայինք ան խօսքը նէ, պէտք կըլլար որ ամմեն տեսակ դատակեր տրձան ու նկարը արգելած ըլլար պյամէ. որ ինչքի գէմ բան է, ու մէկուն մոքէն աս բանը չէ անցած: Ու նաև ած իր գրած արգելքին գէմ ըրած կըլլար. ասպանակին վրայ քերովիկներու արձաններ գնել ուղղվ. “ Եւ ՚ի վերայ նորա քրովիկն վառաց՝ որ հակնի ունեկին ՚ի վերայ քաւութեանն,, . (ԵՒԻ . Թ . Ծ :) Բայց մնկը պատկերներն յարգելով չէ թէ այ տեղ կը գնենք զանոնք, այլ անոնց ըրած պատիւնիս՝ այ ու սուրբերուն համար կընենք, իրենց պատկերներովը՝ վիրենք մոքելնիս բերելով: Ուստի սուրբ եկեղեցին վարդապետութիւնն աս է, ինչպէս որ արիտէնգեան սուրբ ժողովը վճաեց, ինչպէս որ սուրբ հարք սորվեցին, և ինչպէս որ ամմեն ատեն քրիստոնէից սովու.

բաւթիւնն եղած է . այսինքն թէ աներու և թէ մա-
նաւանդ ժամերու մեջ գնել քնի աեւան մերոյ՝ սուրբ
ածածնայ և ուրիշ սուրբերուն պատկերը , մայն թէ
սուրբ եկեղեցին ճանցածներունը և իրաւոյնէ սուր-
բերու պատկերը ըլլան . թէ որ չէ . չեն գրուիր ժամե-
մեջ կամ ուրիշ անդ յայտնի մեծարանը ու յարգութիւ-
ընդունելու : Սուրբ եկեղեցին կը սովորվածնէ , աներու
և ժամերու մեջ գնելին 'ի զառ' նման յարդել պատուել
ու մեծ արել նոյն պատկերները . բայց աղէկ մաս գրեց .
չէ թէ նկարը կամ արձանը պատուել՝ որ փառի կամ
քարի կառը մնն է . կամ լաթի վրայ քիչ մը ներկ քած
է . այլ ուղղի գիտաւորութեամբ ուսուց նախամիոյ
պատուել . այսինքն ինչ բան որ մեր աշքին առջևը կը
քերեն , այսինքն մեր փրկիցը . սուրբ ածածինն ու սուր-
բերը : Ուստի կըսէ նոյն սուրբ ժողովը . “ Որ նոցայն
ընթացի պատիւ , 'ի նախամիոյ անդր նոցին վերանդի , , ,
Ասկէց 'ի զառ' սուրբերն իրենց պատկերներովն յար-
դելու առան՝ մոցերնիս պիտոր ըլլայ մշտ զած յարդել
ու պաշտել իր սուրբերովն . ինչպէս ասկէց առջի յար-
դորակիս մեջն ըստ . “ Զծաւայս պատուեամբ , զի ծա-
ռայիցն պատիւ . 'ի աեր անգը նոցին 'ի վեր ելանէ , , ,

Սուրբ եկեղեցին չէ թէ մայն կը սորվեցնէ մեջի որ
դովելի և աղէկ բան է սուրբ պատկերներն յարդել .
ու զանոնք անարդելը սրբազնութիւնն անհաւատու-
թիւն է . այլ նոյն որ ժողովըն վճռովք կը սորվեցնէ
որ շատ ոգտակար բան է ժամերու և աներու մեջ սրբոց
պատկերներն ու ոուրբ գրոց պատմած բաներուն՝ քնի
չարչարանքներուն և ասոնց նման խորհուրդներուն
նկարը կամ արձանները գնել : Այս անանկ ճշմարիտ
բան է , որ քիչ մը մատածենք նէ՝ խելուընիս ինչի՞ւն կը
պատկի : Զոր օրինակ երբոր քնի ծննդեանը պատկերը
կը աեսնենք որ մասւին մեջը պատկեր է . կամ պիտին
կապուած ձաղկուիլը . կամ գահիններէն փշերով
պատկուիլը . մեկէն զինքը կը յիշենք , անանկ չէ . կը յի-
շենք իր չարչարանքներն ու մեջի համար մասնիւն . իր
բարութիւնն ու մեր վրայ ունեցած սկըն , ու մեկէն
սրբերնուս մեջը գումար մը սկը մը կը զգանք իր վրայ . ու
զշում մը ամսմ մը կուգայ մեջի զինքը բարկացընել-
նուս համար : Եցրոր ցաւագին սուրբ ածածնայ պատ-
կերը կը դեսնենք՝ իր եօթը ցաւոց սուրերովն , կա-

ըեկութիւն կըզգանք ու ջերմեանդութիւն կուպայ
մեցի առ առւրբ ածածինը : Երբոր սուրբերուն պատ-
կերները կը անանենք՝ իրենց և իրենց առաքինութիւն-
ները մաքերնիս կուգան, որ մեկն բաղձանք մը կըզգանք
իրենց նախնելու և իրենց բարեխօսութիւնը ինդրելու :
Նմանապէս ուրիշ ամենն սուրբ խորհուրդներու և մեր
առւրբ հաւատքին սորվեցուած ջամարտութիւններուն
պատկերները : Հիմոյ առ ամենն ըստածներս մեզի օգ-
ակար չեն, հոգիներնուս հարկաւոր չեն, կրնաք առ,
առարակեամիլ : Առոր համար է որ նորազանդներն և ան-
հաւատաները թշնամի են սուրբ պատկերներու . վասն
ով գիտեն որ առ աշխի երեցած բաները իմաս կոդնեն
մարդիկ կրթելու սուրբ հաւատքին մէջ, ու կրօնքի բա-
ները մաքերնին ազաւորելու : Եւ որովհետև իրենք
կը բազման որ հաւատք կրօնք վերիսայ, անոր համար չեն
ուղիւր պատկերը տեսնել, վասն զի տնօվ հաստատան
կը մնայ մարդկանց միտքը կրօնքին յիշատակն ու յար-
դութիւնը . բայց քն աերն մեր վճռեց որ “ Դրունք
գժոխոց զնա մի յազմիահարեսցն , . ուստի որչափ ալ
ջանան ու պղափառ կրօնքն աշխըլքէս վերցընել . իրենց
գժոխոյին ջանքը պարապ պիտի ելլէ :

Հիմոյ ձեզի բալոր ըստածներս համառատելու համար,
մեր սուրբ հաւատքին սորվեցուած բաներն ասոնք են :
Նախ որ աղէկ և օգաակար բան է հրեշտակներուն ու
սուրբերուն, մանաւանդ սուրբ ածածնայ . բարեխօ-
սութիւնը ինդրել : Երկրորդ որ աղէկ և օգաակար բան
է նր պատկերներն ու սուրբերուն մասունքներն յար-
դել, Երբորդ որ աղէկ և օգաակար բան է զանոնք տնե-
րուն ու ժամերուն մէջը գնել : Սուրբ եկեղեցին առ
բաները արիտենդեան սուրբ մազովցին բերնովն ասանկ
վճռելքն ետքը՝ խօսքը հոս կը ըմբնացընէ . “ Որ ոք հա-
կառակ սահմանագրութեանցս այսոցիկ վարդապէ-
տեացէ կամ կարծիս բերեցէ, նզովեալլիցէ , . այսինքն
ով որ յանդնի առ վճիռներուն գէմ կարծիք տնե-
նալ կամ վարդապէանլ, նզոված ըլլայ, ամպարիչա
հերթափիոս սեպօսի ամմենէն :

Հիմոյ բողոք բանը հոն կը մնայ որ սուրբ պատկեր-
ներուն ու սրբոց մասունքներուն ըրտած յարգութիւն-
նիս ու ջերմեանդութիւննիս ինչպէս պէտք է ըլլայ,
Ասոր վայ ալ պէտք է համառօտ մը խօսիմ . վասն ով

շաաը մէկ կողմէ՝ շատն ալ մէկալ կողմը կանցնին աս
բանիս մէջը, կամ պահսելով կամ չափազանցութեամբ:

Պակսոզներն անոնք են, որ ամենեին սուրբ մասունք-
ներն ու պատկերները բանի տեղ չեն դներ. հոգեր-
նին չէ յարդելու զանոնք: Առաջաց որ հիմքունին
ազէկ էին քրիստոնեաները, իրենց պարծանք կը սե-
պէին խցերնին աներնին սուրբ պատկերներով զարդա-
րելը, մանաւանդ Քնի և սուրբ ածածնայ պատկերնե-
րովը. հիմակուան նորելուք անիծած սովորութիւնն
ասոր գէմն է. առասպել պատկերներով կը զարդ արեն
աներն, երբեմն ալ անանկ անկարգ և անպարկեշտ
պատկերներով՝ որ տառանց մահուչափ մղբի չի կրնար
թողուիլ: Աս ալ չընեն նէ, գոնէ ծաղկըներով կէնդա-
նիներով և ասոնց նման նկարըներով պատերը կը ծած-
կեն, կամ խոշոր հայլիներով՝ որ զիրենք ամբողջ մէջը
տեսնեն, չէ թէ չս, չէ թէ սուրբ ածածին, չէ թէ
սուրբերը: Խեղաք քրիստոնեաներ. ամենեին ած մոռ-
ցեր են, սուրբերը չեն մտածեր, հոգերնին չէ սուրբ
պատկերներ ունենալ որ մոքերնին քիչ մը արթըննայ,
քիչ մը յորդորուին բարեպաշտ ու ջերմուանդ ըլլալու:
Ինչո՞ւ սուրբերը միշտ աչքերնուն առջին խաչելութիւն
ու սուրբ պատկերներ կը պահէին. վասն զի անանց պը-
առուղը կըզդային սրտերնուն մէջը: Սուրբ բաներ տես-
նելը մտածելին շատ տւելի տպաւորութիւն կընէ մար-
դուս սրտին. անոր համար մեծն Գրիգոր կըսէ. սուրբ
պատկերները դիրք մըն են որ գիտուններն ալ տգետ-
ներն ալ կրնան կարգալ, և իրենց հոգւոյն մեծ օգուտ
գտնել անոնց մէջը: Սուրբ Կարոլոս Պորոմանէն ա-
ւելի ովկ կրնար ազէկ մտածական ընել Յահ չարչարանք-
ներուն ու մահուանը վրայ: Բայց ինքն ալ զանոնք վար-
պես պատկերհանի մը քաշել տուաւ Ապրալսու լեռան
վրայ, ու երբոր ան պատկերներուն մէջը կը տեսներ
Յափն ծեծի տակ զիրաւորուելին և իր սուրբ արիւնը մէր
սիրոյն համար թափելն, երբոր կըտեսնէր ան կատաղի
դաշիճներուն ամմեն կերպավ Յնը չարչարէլնին, դու-
թը կը շարժէր, սիրաը կը դորովէր, աշուշներէն ար-
ցունք կուգար ու բոլորովին վառեալ սիրով կը բոր-
բոքէր ամմեն բան քաշելու վասն սիրոյն Յափ՝ որ մղի
համար այնչափ բան քաշեց: Ուրեմն թէ որ սուրբ պատ-
կերներ տեսնելն այսչափ օգտակար է ամմենուն, ին.

շուան գիտուններուն ալ՝ առըբերուն ալ, ինչին է որ
չենք յարդեր զանանք, ինչին է որ աներնիս անոնցմազ
չենք զարդարեր։ Գիտէք ինչու . վասն զի հիմակուան
նորելուք սովորութիւնը տարբեր է, տարբեր ըլլալուն
պատճառն ալ ան է որ՝ հիմակուան նորելուք սովորու-
թիւնը ջերմեամենդութիւն քիչ ունենալն է, կամ ամ-
ենին չունենալ, այ վախը քիչ ունենալ կամ ամենին
չունենալ. հաւատք կրօնք քիչ ունենալ կամ ամենին
չունենալ. անոր համար ալ է որ՝ այ խրկած պատիժ-
ները վրանուս անպակաս են :

Ուրիշներ ալ կան որ սուրբ պատկերներու և մա-
սունքներու չափազանց ջերմեամենդութիւն ունին, կամ
ունեցած ջերմեամենդութիւնին կարդաւորեալ չէ :
Ամենն ջանքերնին ան է որ մասունք և օրհնած բաներ
պագնեն. կամ վրանին կրեն. պատկերներուն մէկին
կը ծափն. մէկալին ալ երեսնին խաչ կը հանեն. խորան-
ներուն մէկուն առջին ծնրադրութիւն կընեն, մէկալին
առջին կուրծքերնին կը զարնեն. ամենիքն ալ աղէկ սւ-
սուրբ բաներ են, բայց կը կարծեն որ աս արտաքին բա-
ներով պարտքերնին կը լըննայ, ու գլխաւոր բաները
կը թողուն, այսինքն այ սէրը. Յնին ջերմեամենդութիւն
ունենալը, մղքէն վախաչիլն, առաքինութեան ետևէ
ըլլալք : Առանց աս հարկաւոր բաներուն ուրիշ ամենն
բան քիչ կօգտէ, կամ ամենին անօգուտ է :

Ուրիշներ ալ կան որ միայն՝ աս կամ ան պատկերքին,
աս կամ ան մասունքին ջերմեամենդութիւն կընեն, ան-
կէց շնորհք կը խնդրեն. բայց որուն է ըրած ջերմեամե-
նդութիւննին, մինակ ան քաշուած նկարքին կամ ան
մասունքին. ուսկից է խնդրած շնորհքնին, մինակ ան
դունաւոր պատկերքին կամ ան մասունքին : Առ ջեր-
մեամենդութիւնը կարդաւորեալ ջերմեամենդութիւն չէ .
Նորէն պէտք է որ ըսեմ. ան քաշուած պատկերքը գու-
նաւորած լաթի կամ տախտակի կտոր մըն է, ան արձա-
նը քարի կամ վատի կտոր մըն է, ան մասունքը կտոր
մը սսկոր կամ ուրիշնիւթական բան մըն է, ասոնք ին-
քիրեննուսն յարդութեան արժանի բաներ չեն, կու-
պաշտութեան պէտ բան մը կը լըայ տատանկ յարդութիւն :
Ան պատկերներն արձաններն ու մասունքներն Յնը՝ Մբ-
ածածինը՝ սուրբերը մոքերնիս բերելու համար են .
իրենք երկինքն են, չէ թէ ան պատկերներուն և ար-

ձաններուն մէջ, ուստի իրենց պիտի ըլլայ մեր յարդութեանն և ազօմքին դիտաւորութիւնը, չէ թէ իրենց պատկերներուն և արժաններուն . և որովհետեւ ամենն շնորհք ու հրաշք ընողն ած է, այմէ միայն խնդրենք ու յուտանք պիտօր ամենն շնորհք, առ կամ ան սուրբը բարեխոս բանելով, ու զիրենք յարդելով իրենց մասունքներմին ու պատկերներով : Աս է ջերմեանդութեան կերպը : Սրբազն բաներէն մէկ հատն է միայն՝ որ բուն զինքը պիտի յարդենք, և իրեն պիտօր ընենք ազօմքնիս, այսինքն սրբութիւն . վասն զի անիկայ իրդ գրնի սուրբ մարդինն ու պատուական արիւնն է, իր հոգւովն և ածութեամբ հանդերձ . ուստի իրրե ած և մարդ զինքը պաշտենք պիտօր :

Հիմայ հասկրցաք ինչպէս պիտօր ըլլայ սուրբ պատկերներուն ու մասունքներուն ընելու ջերմեանդութիւննիս, որպէս զի աւելորդապատշատութիւն ըլլայ ու նորադանդները չիմնառն վանիս : Խոչ մեր հօգիին օգտակար ըլլալու համար, պէտք է որ անոնցու հոգեար պատուզ քաղենք, այսինքն սուրբերն և իրենց առաջնութիւններն յիշենք՝ իրենց նման ըլլալու համար . անոնց արքայութիւնն ամէջ սւնեցած փառքն և երջանկութիւնն յիշենք, որպէս զի մնեք ալ ջանանք հոն հասնելու . անոնց մեր վկայ ունեցած սերն յիշենք, որպէս զի իրենց դիմնենք և իրենց ձեռքովն ընդունինք այմէ մեզ զի պէտք եղած շնորհքն և օգնութիւնը : Թէ որ առ պատուզ չկըազենք նէ, գրեթէ անօգուատ կըլլայ մեր ըրած ջերմեանդութիւնը : Ուրեմն ջանանք առ կերպավ յարդել սուրբ պատկերներն ու մասունքները, որ օգտակար ըլլայ մեզի, ու մեր վախճանին հասնելու արժանի ըլլանք :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԺԷ ·

Ա-Պ-Ե-Շ-Պ-Մ-Բ-Ն-Չ-Ե-Մ Ք-Ե-Մ Խ-Ե-Ց-Ե-Ր-Ա-Ն Վ-Ր-Ա-Յ- Ա-Յ-Ն-Ե- Ա-Յ-Հ-Ի-Ն-
Է Կ-Ա-Յ-Հ-Ո-Ր-Ա-Բ-Ի-Ն- :

Դառնած մեր բացարձակ տէրն իր առջի պատուի-
րանքով մեկ կողմանէ զինքը պաշտել կը հրամանէ մեղի ,
այսինքն ան առաջինութիւնը՝ որ մեր սիրան ու միաբը
կը յորդորէ առջու այ՝ որ ամմեն բանին տէրն է , իր
որժանաւոր պատիւը , ինչպէս անցած յորդորակնե-
րաս մէջը բացարձեցի աս պատիւն ինչ կերպով պար-
ուիսն ենք առջու իրեն . Մեկալ կողմանէ ալ կարգիլէ
ան ամմեն բաներն որ անպաշտութեան գէմ են . ա-
սոնց վրայ հիմայ սկսած պիտօր խօսելու ձեզի , որպէս
ոչ գիտնաց ու զգուշանաց անոնցնէ , սիրելի որդիքս , և
առանկազ կարենաց տալ այ ան պատիւը՝ որ պարտըկան
էք առջու . և ինչպէս որ պիտօք է նէ՝ կատարեք իր նր
գիտեցին առջի պատուիրանքը :

Երիւա տեսակ մոլութիւն կան անպաշտութեն գէմ ,
այսինքն այ առջի պատուիրանքին գէմ . մեկ տեսակը
կրոնք շանենալիքն առաջ կուգայ , մեկայք չափազանց
կամ առւա կրոնք ունենալիքն . առջինը կրսուի անկրօ-
նալիքիւն , երկրորդն առելքրդապաշտութիւն : Այսօր
անկրօնութեան վրայ խօսնիք :

Ի՞նչ է անկրօնութիւն ըստնիս . մոլութիւն մըն է՝
որպէտէ կանարգէ այ անձը , կամ իրեն վերարերեալ
բաներն ու մարդիկները : Այ տեսակ մոլութիւնը հինգ
կերպէ . հայհոյանք , փորձել զնծ , սրբապղծութիւն .
Երգմնաղանցութիւն կամ ստերգմնութիւն , ու սիմո-
նականութիւն : Հայհոյանքի վրայ խօսած ատենս պէտք
եղլայ որ չիզուրցուելու խօսքեր բերնէս հանեմ , չի-
դայիմակնիք . առանց առոր չէք կրնար աղէկ հասկը-
նալ ինչպէս և երբ հայհոյութեան մեղքի մէջ կիյնայ
մարդ :

Հայհոյութիւնն է անէնք մը կամ գէշ խօսք մը գուր .

ցելայ գեմ. կամ ինչպէս ածաբանները սովորաբար եւ ստհմանեն, հայհոյուսթիւնն է՝ այ գեմ անարդական թշնամական կամ ծաղը ընելու խօսք մը ըսել: Եւ ինչպէս սուրբ ածածինն և երկրնքին ուրիշ սուրբները պատռուզը զնծ կը պատռուէ, որ պքանչելին է ՚ի վերայ նրա իւրոց, ասանկ ալ ով որ սուրբ ածածինն ու սուրբները կանարգէ՝ զնծ կանարգէ. ուստի անձնց անարգական թշնամական ու ծաղը ընելու խօսքները ըսելը հայհոյանք է:

Ուրեմն ազեկ մտիկ ըրեմ ու մոքերնիդ պահեցեք. ան գեշ կամ նախատական խօսքելին որ մէկմէկու կը զուրցէք՝ իրաւ անվայել բաներ են, իշպաններուն ընդանն ալ չեն վայելը, բայց հայհոյուսթիւն չեն. ուստի խօստովանենքի մէջ ազեկ պէտք է օրոշէք, չէ թէ հայհոյանք ըրի ըսեք. հապա նախատական անվայել խօսք ըսի. և երբոր ազտեղի անպարկեշտ խօսք է զուրցածնիդ, պէտք է՝ ուրիշի անպարկեշտ խօսք զուրցեցի՝ ըսեցաւանկով խօստովանահայրը չի հարկաւորիր հարցմունքներ ընելու, մէկն կը հասկընայ: Իրաւցընեց հայհոյանքն ան է որ մէկն այ կամ սուրբ ածածնայ կամ սուրբնրուն գեմ նախատական թշնամական կամ ծաղը ընելու խօսքներ կը զուրցէ. երբոր մէկն աս սոսկալի տառի ճանա հասած ըլլայ՝ ասանկ խօսքներ բերնեն հանելու նէ, ան ատենը պէտք է խօստովանեքին մէջն ըսէ՝ հայհոյանք ըրի:

Իրեք ենրպով կը լլայ հայհոյանքը, սրտով, լեզուով ու գործքով: Սրտով կը հայհոյէ մէկն, երբոր առանց բերնեն խօսք մը հանելու՝ սրտին մէջը նախատական խօսք մը կըսէ այ կամ սուրբ ածածնայ ու սրբոց գեմ: Եւ զուրով հայհոյանքն ան է, երբոր մէկն ասանկ խօսքներ բերնեն կը հանէ: Խակ գործքով հայհոյանքն է, երբոր մէկն այ կամ սրբոց գեմ նախատական գործք մը կընէ. ինչպէս (ած պահէ) խաչելութեան զարնել, երեալ թքնել, գետինը զարնել, ոտքի տակ առնել, կամ նոյն բաները սուրբ ածածնայ կամ ո՛ր և իցէ սուրբի մը պատկերին ընել: Ասանկ ընողը, թէ և բերնեն խօսք մը չի հանէ, իր ըրած գործքը հայհոյուսթիւն է. ինչպէս հրեաներուն Գողգոթա լեռան վրայ Յանին գեմ գլուխ շարժելնին՝ ծանր հայհոյանք եր:

Հայհոյանք կայ որ ուզզակի այ գեմ է, երբոր մէկը

ըստ սրբազն բռնն ած նախառաելու համար կը սէ ան խօսէլը .
Եայ աշ որ հայհոյանքի աւժ ունի , երբոր մէկը կամք
ած նախառաելու համար շըսեր ան խօսքն , այլ միոյն իր
կերպը թափելու . բայց որովհեան ըսած խօսքերն իրոք
նախառասկան են այ , անոր համար երբոր մէկը խւլքը
դիման : անանկ խօսք բերնեն կը հանէ , այ գէմ հայհոյել
կը աւ պատի : Ասէց ի զատ կայ հայհոյանք՝ որ հերետի-
կառական է . կայ ալ որ սոսկ հայհոյութիւն է : Հերե-
տիկառական ան է որ մէկն այ գէմ անանկ նախառա-
կան խօսք մը կը սէ , որ միանդամայն հաւատըի դէմ է .
և ըսելու առենն ալ սրտանց այնպէս կը հաւատայ՝ գիտ-
նողը ալ որ հաւատըի գէմ է : Զոր օրինակ սուրբ
հաւատըը կը սորմեցնէ որ ած արգար է ; ու բոլորովին
արգարութիւն . այսու ամենայնիւ թէ որ մէկը գժո-
խցին դիւական բերնով ըսէ որ ած անիրաւութիւն
ըսած ըշայ , կամ թէ որ աս կամ ան բռնն ընելու ըլ-
լոյ նէ՝ արգար չէ , և այլն . և ըսելու առենն իրաք
հաւատայ ըսածին , ըսած հայհոյութիւնը հերետիկոսա-
կան կը լըսյ , ուստի ծանր բանադրանքի մէջ կիյնայ ,
պրատղան Պապը միայն կընայ զինքն արձըկել : Բայց թէ .
որ ըսած հայհոյութիւնը բերնով միայն է կատակ ընե-
լու համար , կամ բարկութեան առեն ըսածը ցիցիա-
նողով , իրաւ մոլորական կըլլայ ըսած հայհոյութիւն և
ծանր մղք , բայց թեմական եպիսկոպոսը կընայ զինքն
արձըկել : Իսկ սոսկ հայհոյութիւնն ան է , երբոր մէկը
մոյն նախառասկան խօսքեր կը սէ այ գէմ , առանց հա-
ստքի գէմ բան մը ըսելու . Բայց ասիկայ ալ երկու
կերպ կը լըսյ . մէյմի պարզ նախառասկան խօսքեր զուր-
ցելու , մէյմին ալ անէծք տաշով այ կամ սուրբերուն :

Ճիմայ ուրիշ կերպ կերպ հայհոյանքներն ալ բա-
ցարեմ , որպէս զի անանկ անդամ լեզու ունեցողները
դիմանն երբ հայհոյանք է ըսածնին : Առջի կերպն է՝
այ վեց բան մը ձգել , զրաբարառութիւն ընել . զոր օրի-
նակ ըսել որ ած է մղքին պատճառը , կամ ած գութ
ըսածի . կամ իոդմ կը բռնէ . կամ ինչպէս ոմանք կը սէն .
Ամենն յաշուղութիւն ուրիշներուն , ամենն ձախորդու-
թիւն ինձի , ամէ այ ըսած արգարութիւնը , Երկրորդ
կերպն է՝ երբոր մէկն այ կատարելութիւնները կուրտ-
նայ , զոր օրինակ իրեն իմաստութիւնն , ամենակարո-
ւութիւնն , արգարութիւնն , ողորմութիւնը , նախակի-

նամութեղ, և այսի : Այսպէս Սենեքերիմ թագաւորը հայհոյեց երբոր ըստու թէ և ոչ ած կրնար ազատել եր ձեռքեն Երրուստադիմ քաղաքը . տառնկ կը հայհոյեն ըստգներն ալ որ՝ ած ուղեւ չուղեւ, ևս առ կոմ' առ բանը պիտօր ընեմ : Աւան զի ասիկայ ըսել է որ ած ամենակարող չէ : Արանկ ալ հայհոյութիւն և ըրածնին, որոնք որ ձախորդութեան կամ նեղութեան մէջ գառնացած՝ կրսեն . ած իս ցիցիւեր . ալ մոռցեր է պիտ . ած առեն չունի մեր վրայ մասած էլու . ոչ ի՞նչ հոգի է որ մեր ըստը պիտօր վնասաւ : Աւան զի ըսել է որ ած նախահինութիւն չունի, ինչը չէ ափարհք կառավարողը : Երրորդ իերակն ան է՝ երբոր այ եղած բանը մեկը իրեն կամ ուրիշի մը կռւառոյ . ինչպէս ով որ այ շնորհը ըրած բարին՝ իրմով ըրածի պէս կը պարծենայ . կամ սատանան ամենակարող է . հրացը կրնայ ըսել կըսէ . Արոնցնե 'ի զատ' հայհոյանց և անոնց ըրածն ալ որ երան . թէ որ առ առանկ չէ նէ, զած կռւառնամ . վասն զի այ գոյութեանը ճշմարտութիւնը պատահական բանի մը վրայ հաստատել է, զած արհամարհէլ է, պինքն ուրանալու պատրաստ ըլլալ մը ցցնել է : Հայհորմնը է անոնց ըրածն ալ որ կրսեն . Այ բանն անանի ճշմարիտ է, ինչպէս այ ըլլալը . վասն զի այ գոյութեանը ճշմարտութիւնը մարդկային ճշմարտութիւններու հետ հաւասար սեպել է : Հայհոյանց է անոնց ըրածն ալ որ կրսեն . խաչ որ՝ մատ որ՝ իրեն պիտօր սորմնոցնեմ ըրածը : Այ իսպէքերս թէ և զած նախառակլու համար ալ չըսէ մէկն, այսու ամենայնիւ անվայրէլ խօսքեր են, ականջ կը խայթեն . և այ երերորդ պատուիրանցին գէմ են՝ որ կըսէ . “ Այ առնացուազանւն այ քա ընդունայն , : Արոնք են հայհոյանքին անսահկները :

Հիմայ ըսէք ինձի սիրելի որդիքս, մինակ լսելն առ խօսքերս մարդուս սոսկում կը բերէ, անանկ չէ : Անկարեցի չերինար որ քրիստոնեայ մը ան առափնչան հանի, ինչուան առ հայհոյանցները բերնեն կարենայ հանել . Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ քրիստոնեայ մը գիտաւ լուզ որ ած է իր առեղծող, զինքը պահողն, իր ամենն ունեցածը տուողը, գիտաւով որ չեր կրնար տեսմէլ . թէ որ ած իրեն աչք տուած չըլլար, չեր կրնար ըսէլ . թէ որ ած իրեն անկամ տուած չըլլար, չեր կրնար իս ոիլ . թէ որ ած իրեն լեզու տուած չըլլար, առաջութէ

շեր ունենար՝ թէ որ ած առած շըլար, ուստեղք խմելց հադնեցից չեր ունենար՝ թէ որ ած զինցը շիհոդար, բայց շարժել աշխատել շեր կրնար՝ թէ որ ած իրեն ուժ շիտար, շեր կրնար ապրիլ՝ թէ որ ած իր կեանցն ամենն վայրկեան շիտահեր. ինչպէս կրնայ ըլլալ որ քրիստոնեայ մը գիտանալով՝ որ ած երկնի և երկրի աերէ, թագաւորներուն թագաւորն է, երկողքին հրեշտակներն ու սուրբերն իրեն կը ծառայեն և երկրը. պատութիւն կընեն, գիտալով որ ած ինչուան աշխարհ եկաւ, մարդ եղաւ, ազգաշխարհանք ըրաւ, չարչարանք քաշեց, խացին կայ մռաւ, զինքը փրկելու համար. աս ամենն բաները գիտանցէն եղաք քրիստոնեայ մը՝ կարելի բանն է որ այ գէմ հայհօյանք ընկլու ակրտ ունենայ, զին նախատէ, զին ծաղր ընէ: Կարելի բանն է որ քրիստոնեայ մը աս աստիճանը հասնի. անկարեցի կերենայ, բայց կը հասնի եղեր, և ազերախտութեամբ և անզգամառնեամբ իր արարիչն իր աերն իր փրկիչն իր ածը՝ որտեղ առջին ինքն անարդ որդ մը ոչնչ մընէ՝ կը նախատէ ու կը հայհօյէ եղեր: Թողաւնք հաւառը կրտք ըռնեցազ քրիստոնեաներուն ըրած սստկացի հայհօյաթիւնները. շըլլար որ հաւառը ունեցողներն ալ ստանկ խոռոչեր բերեներնուն հանեն երբոր գժիմխառութեան մը մէջ կիյան, երբոր անփծած խաղերուն մէջ մէծ գումար մը կը կորսոնցնեն, երբոր թնչ և իցե պատշաճաւ մը կը կոտողին: Զըլլար որ նաև բարի քրիստոնեաներու բերենեն երբեմն լսենց որ ած գէշ կընէ ամանց բանն յաջողելն, աղէկ լըներ որ աս կամ ան մարդը չի պատմեր, կը թողաւ որ ապրին: Զիկան ըստգներ ալ որ սուրբերը կարծեն թէ խոռոչեր են, կամ իրենց ուժը կորպանցոցեր են և աստիճան սուրբերուն կայ կը խնդ. ասն իրենց ուղանը լընենուն համար, որուն անարժան են: Ինչպէս ալ չեն վախնար որ լեզունին չորնայ, կամ գետինը ոտուցնուն տակը բացուի, ու ոչ ոչ դժուկը իջնան, ինչպէս կորիսին ու կաթան և Արդրանին եղաւ՝ միայն Մալահայ գէմ խօսելուն համար:

Հայհօյանքը չէ թէ միայն ինքիրեն միշտ մահացու մազք է, այլ նաև խիստ ծանր ու սուսկալի մազքերէն է: Իրաւ մեծ մազք է ժամու մէջ անպարկեշտութիւն ընեց, մէծ մազք է սուս երգում ընելը, շուսթիւն պոռանկութիւն ու որ և իցէ մարմնական մազք գործելը.

Ած մեղք է գողութիւնն աւազակութիւնն ու մարդ սպաննեց . բայց հայհոյանքն ամմնեն սոսկալի մեղքն է , կըսէ սուրբն Հերոնիմոս . ու սուրբ Ոսկերերանն ալ՝ հայհոյանքն գեշ մեղք չիկայ կըսէ : Հայհոյանքն անձնութեան ծայրն է . հայհոյանքը բուն սատանաներուն ու գատապարտեալ հոգիներուն յատուկ մեղքն է , կըսէ սուրբն Բեռնարդոս : Յուսահատած ու կատղած սաստիկ ասնջանքներէն՝ որ կը քաշեն , առանց յոյս ունենալու որ լմլնայ քաշածնին , ուրիշը բան չեն ըներ՝ բայց լեզուներուն առլ այ գէմ որ արդարութեամբ և անանկ խիստ կերպով զիրենք կը պատժէ , ու սոսկալի հայհոյութիւններ կընեն՝ ինչպէս սուրբ գիրքը կըսէ . “ Հայհոյեցին զած՝ որ ունի իշխանութիւն՝ ի վերայ հարուածոցն , . (Յարդ. միջ. 9.) Աւրեմն հայհոյանքը չե թէ միայն դիւական մեղք մըն է , բուն սատանային ու գատապարտեալ հոգիներուն յատուկ , այլ նաև աւելի ծանր և աւելի սոսկալի : Վասն զի թէ որ սատանաներն ու գատապարտեալ հոգիները հայհոյանք կընեն նէ , գոնէ Աստուծմէ այնպէս սասահիկ պատժուած ու ասնջուած տաենին է որ կընեն . բայց քրիստոնեան կը հայհոյէ զած՝ երբոր ած իրեն կըներէ կը համբերէ , իրեն բարերարութիւններ կընեն , զինքը գրկէլ կուզէ : Աւրեմն հայհոյանք ընողներն յայտնի է որ մարմին ունեցող սատանաներ են , հիմակուընէ գատապարտուած հոգիներ են : Մէկն աղէկ գերմաներէն խօսինէ , չե՞ք ըսեր որ գերմանացի է . մէկն աղէկ անգղիերէն խօսինէ , չե՞նք ըսեր որ անգղացի է . մէկը ըսենք որ արակերէն կը խօսի . չե՞նք ըսեր որ արարացի ալ չէ նէ՝ գոնէ Արաբիայէն է : Աստիկ ալ որոնք որ սատանային ու գժոխիքն լեզուն կը խօսին՝ որ է զած հայհոյելք , նշան է որ՝ թէ և աշխորքիս վրայ են՝ բայց մարմնաւոր սատանաներ են , գժոխիք հոգիներ են : Տեսէք ուրեմն որ հայհոյանքն գեշ բան կրնայ ըլլալ :

Բայց հայհոյանքն այսափի ծանր ու սոսկալի մեղք ըլլալն ի՞նչ բանէն առաջ կուգայ : Ամմնն սուրբ հարք ու ածարաններն ասանի կը պատասխանեն . վասն զի հայհոյանքն երբոր բարկութենէ և այ գէմ ատելլութէ առաջ եկած է , ուղղակի և անմիջապէս այ մեծ վայելլութեանը գէմ կելլէ : Մէկը գողութիւն մարդասպանութիւն շնութի ընկերով ընկերով պատառու-

բիւն կընէ , և շնկերոյց վաստելով՝ այ գէմ ըրտօն հոգոց . մենք ուղիւ տեսակ տեսակ մեջեր ընելով դժուն և իր կըրելը դոհ կընէ , բայց թէ որ հարեց ըլլոր նէ՝ կուզեր որ առանց այ գէմ ընելու գործէ ան մեջերն . իսկ հայհոյանք ընթղութ շնկերոյ այ գէմ կընէ ըրտօն անփրառաւմիւնն աւ նախանձնոցը . աւրեմն հայ հայունքին սասկացի մեղք չիկայ : Այսանկ որ հայհոյանք ընդուներն արժանի չեն որ ած իրենց համբերէ , ու վայր ին ան մզն աշ կեանք ույ իրենց . պետք էր որ մէկէն դիրքնք պատժեր , վեշտներ աշխարհէս . ինչպէս եկեղեց տական պատճառաթեան մէջ կը կարդանք , ու առարք հարք և պատճառն , որ շատ անդամ աշ աս պատիմները տաւառ հայհոյի չենքուն :

Կրնայ ըսել մէկն որ , թէ որ անանկ է նէ՝ ինչո՞ւ այն շափ սասկացի հայհոյանք ընողներ կան , և ած իրենց նյոյ պատիմները հիմայ ալ չի իրեկեր : Ո՞վ ըստ որ չի իրեկեր , ած ամմնեցը մէկ կերպավ չի պատժեր . մըր գործն աշ չեղան պատժուղիներ . մըր զած կը հայհոյեր . ո՞ր սուրբ ածածինը , ո՞րը սուրբերը , ո՞րը սրբազն տաները . քիչ ատենէն սասկացի եռք մը ունեցան : Մէ կի մէկնէկ հաս անուննին կրծայի ըսել , բայց խոհեմութիւնը չի թողուր : իսկ որոնք որ աշխարհին մէջ չեն , ու նէնոր իրենց պատժը նէ՝ վայ անոնց . նշան է որ ած անդին աշխարհնքը պահեր է իրենց պատիմն՝ աւելի սասկէ պատժելու համար . վասն դի հայհոյումիւնն անանկ սասկացի մեղք է որ անպատճ չի կրծար մնալ . անանկ սասկացի մեղք է որ թէ ածային , թէ եկեղեցական , և թէ քաղաքական օրէնքները խիստ ծանր պատճմներ գրած են հայհոյի չենքուն : Հին գոէնքին մէջ նրամմը էր ած , հայհոյանք ընտղները քարկածնել ու քարերուն տակն սպաննել . “ Որ անիծանիցէ զած ... մահու մեռցի , քարընկեցութեամբ քարկած արացեն չետ ամենայն ժողովուրդն , , , (Ղւար . իդ . 16.) Սուրբ Լուգովիկոս Գալղոփոյ թագաւորը վճիռ ըրաւ՝ որ հայ հոյանք ընողներուն մակատն ու պակումքին վայ արցուցած երկութով նշան գնեն : Ուրիշ թագաւորներ ոչ կերպ կերպ պատիմներ գրին հայհոյի չենքուն : իսկ եկեղեցական կանոններն ամմննէն խիստ պատիմներն անոնց գէմ սահմաննցին : Հառայ սրբազն քահանայապէտներն ամմնն ջանք ամմնն հարք ըրին քրիւ .

առնեաներէն հեռացընելու աս գարշելի ախտը հայ-
հոյութեան . ու կանոնդրբերուն մեջը կը կարդանք որ
այ խրկած իրեք ահաւար պատիմներն , այսինքն առվ
շարժ ու ժանափառ , առվարարար աս սոսկալի մեղքէն
առաջ կուզան : Աս բանիս վրայ կը պատճեն որ անգամ
մը նոպերա Գաղղիոյ թագաւորը չերմեռանգութեամբ
աղօթք ընելու առանց խաչելութե առջին՝ որ իր աէ .
ըութիւնը խալըսէ աս սոսկալի պատիմներան մէկէն .
խաչելութենէն ձայն մը եկաւ իրեն որ եթէ կուզելը
որ խնդրած շնորհքն ընդունի , պէտք էր որ գաղրմցը-
նէր հայրացանքն իր տէրութեան մէջը : Իսկ սուրբ Բա-
կերարան մէծ հայրապէտ դժոհեք ինչ պատիմ կուզելը
որ իր ժազովուրդը ասյ հայ հոյիչներուն . չե թէ մայն
յանդիմանել չեխել զիրենք . այլ նաև երեանուն զար-
նել , ականին թափել , նաև ամբաստանել մէկէն զա-
նոնք , և առնել բանս առնիլ . վամ զի առանկազ հայ-
հոյիչները լեզունին կը զապեն . կըսէր , ու շորո գինին
կը նային որ ըըլոյ թէ մէկէն յանդիմանութիւն կամ
պատիմ ընդունին , և կամ զիրենք ամբաստանզ մը ը-
լոյ : Ուրիշն ամմնն մարդ աղէկ քննէ իր լեզուն . ու-
թէ որ առ ծանր մեղքն ըրած է նէ՝ զի՞նյա սրտանց .
ու մէկէն խոստվանի , առաջազրելով ամմնն գեղընե-
լու . ինչ որ խոստվանահայրն իրեն կը զուրցէ՝ առ գայ-
թակական և այսանդակ պատէն խալըսելու համար :
Աս գեղերուն գլուխաւորներն են ոռեւպ խոստվանանք
ըլլալ ու հաղորդուիլ . ինքը զինքը պատժել , լեզուավի-
գեանին վրայ խաջ հանել , ոզորմութիւն տալ ամմն
անգամ որ առ առ մեղքին մէջը կիյեայ : Առանկազ գժո-
խային ու սատանաներուն լեզուն խոսելու տեղը՝ որ է
հայ հոյանքը , երկնքին հրեշտակներուն լեզուն կը առը-
պի՝ որ է օրհնել ու վատաւորել զննծ երկրին վրայ . որ-
պէտ զի ետքը վայելէ զննքն արքայութեան մէջ յաս-
տեան :

ՅՈՐԴՈՐԵԿ ՃԺԲ.

Առաջած է բայց լուս, որ բարդ առեւթիւնն է մաս-

կանաչաւութիւնն է առաջած:

Երեք գէշ ախտ, իրեքն ալ կրօնքի գէմ, պիտօր բա-
ցարեմ ձեզի այսօր, իրեքն ալ այ առջի պատուիրան-
քին գէմ. այսինքն ած փորձել, որբապղծութիւն, ու
սիմոնականութիւնընել. չորրորդ մըն ալ կայ որ է առա-
երգում ընել, բայց անիկայ երգման վրայ խօսելու ա-
տենս կը բացատրեմ:

Ի՞նչ է ած փորձել. խօսք մը ըստել, դործք մը կամ
զանցառութիւն մը ընել, այ կատարելունեւրուն մէկը
փորձելու համար. ինչպէս իր իմաստութիւնն, իր ամե-
նակարողութիւնն, իր նախախնամութիւնը փորձելով
սպասել յանդգնաբար՝ որ կարգէ դուրս բան մը կամ
հրաշք մը ընէ: Ուստի ած փորձելը՝ զինքն ստիպել մըն
է որ հրաշք ընէ, տեսնելու համար որ ունի ամենակա-
րողութիւն. արդարութիւն, ողորմութիւն, և այն,
կամ իր կամքը գիտնալու համար: Բայց որքափ բացատ-
րեմ, աղեկ չեք կրնար հասկրնալ ինչուան որ ձեզի օրի-
նակ չիւերեմ: Ասոր օրինակն յայտնի կը տեսնէնք ա-
ւետարանին մէջն, երբոր Ք՛ն տէրն մեր անապատը գնաց
որ թող տայ սաաանային փորձել զինքը. “Յայնժամ”
վարեցաւ Յն յանապատ ՚ի հոգւոյն փորձիլ ՚ի սատա-
նայէ,,. (Մաթ. դ. 4:) Սատանան դեռ չիւելով գիտնալով
որ Ք՛ն իրաւցընէ որդի այ էր, ուզեց փորձ մը ընելիմա-
նալ իր ածութիւնը՝ ստիպելով որ հրաշք մը ընէ, անրզ-
գամը միաբը դրեր էր որ առաջարկած հրաշքն ընելէն
կամ չընելէն ճանճնայ Քնի ովլ ըլլալը, որուն վրայ այն-
չափ խօսուած էր: Սպասեց որ Ք՛ն քառսուն օր քառ-
սուն գիշեր ծոմ պահէ. Ետքը մտածելով որ հարկա-
որապէս անօթի պիտօր ըլլար, երկցաւ իրեն ու ըստ.
Դուն որ ատչափ զօրութիւն ունիս, ոտ քարերուն ին-
չու չես ըսեր որ հաց ըլլան. “Ասա զի քարինքս այս-
քիկ հաց ըլնիցին,,,: Բայց անանկ կար ու ինելացի պա-

սասիսն մը առաւ , որ խաղք ու խաւեր եղաւ . վասն գի ՔՄ տէրն մեր ըստաւ իրեն . Մարդս հացով միայն չապ-
րիր . այլ նաև այ բերնեն ելած ամենն խօսքովը . “ Աւ
հացիւ միայն կեցցէ մարդ , այլ ամենայն բանիւ որ ե-
լանէ ՚ի բերանոյ այ , , : Եսոքն ուրիշ փորձ մըն ալլինել
ուզեց . առաւ ասրաւ զինքն ինչուան ասձարին ծայրն
և ըստաւ . Արկեց վար ճեկ զբեղ , գրուած է որ հրեշ-
տակները զբեղ վեր կը բռնեն , չեն թողուր որ վասա-
մը ըլլայ քեզի : Աս խօսքին ալ կարուկ պատասխան մը
առաւաւ ՔՄ ըսելով . գրած ալ է որ՝ զած պէտք չէ
փարձել . պէտք չէ ստիպել զինքն որ հրաշք ընէ .
“ Գրետէլ է թէ ոչ փորձեցես զտեր ած քո , : Ուրեմն
առ է ած փորձել ըստածնիս . ստանան փորձելու հա-
մար որ արգեց ՔՄ իրաւ ած է , փունքումում խօսքե-
րով ստիպել ուզեց զինքն որ հրաշք ընէ : Ասանկ ալ
Բետիզուա քաղցին բնակիչներն իրենց գործքովը փոր-
ձել կուզեին զած , երբոր Հողեփեռնես զրավարը
ըրբ գիեն զրավով պաշարեր եր քաղցին , ու որոշեցին
հինգ օրէն քաղցան իրեն ձեռքը տալ , սպառելով որ ած
հինգ օրուան մէջ իրենց օդնութիւն խրկէ , որ առանց
հրաշքի չէր կրնար ըլլալ : Անոր համար Յուգիթ սուրբ
սրբեարին յանդիմանեց զինքնեկ՝ ած փորձելիսն հա-
մար , և յորդորեց որ զթան գործած մեղքերնան փայ .
և այսէ թողութիւն ինդրեն . “ Եւ արդ գուք որ փոր-
ձէքդ զած , քաւ լիցի ձեզ եղբարք , մի բարկացուցանեց
զտէր ած մըր , . (Յուրիթ . ը . 11 :) ‘ Նմանապէս ած
փորձել կը լլայ գործքով , թէ որ մէկը զինքը ըրհորը ձգէ ’
խնդրելով այսէ որ հրաշք ընէ , չիթազու որ խզդուի .
կամ թէ որ մէկը կերակուր չուանէ , յուսալով որ ած
զինքն օդով կերտեիրէ :

Աստուած փորձելն երկու կերպով կը լլայ , մէրկ
յայտնի , մէյմն ալ զօրումթեամբ . յայտնի ած փորձել
կը լլայ . երբոր մէկը բան մը կըսէ կամ կը թո-
ղու կամք՝ փորձելով որ նայինք ած կարմզ է , կամ
իմաստովն է , կամ նախաբինամութիւն ունի , վերջապէս
այ մէկ կատարելութիւնը փորձելու համար , սպառե-
լով որ հրաշք գործէ՝ ինչպէս ստանան անապատին
մէջը փորձեց ՔՄ , ինչպէս հրեաներն Եդիստոս երթա-
լու ատեննին փորձեցին զած ըսելով նայինք ած մըր
հինան է , թէ չէ . “ Ասոն փորձելոյ նոցա զտէր և .

աւայ. Եթէ իցք՚ի մեզ տէր, և եթէ ոչ, . (Սւետ. ժկ. 7 :) Կմանապէս կերակուրնին պահսած տռենն՝ ած փորձելով ըսին. Նայինք մեղի անապատին մէջը կրնայ կնրակուր տալ. “ Փորձեցին զած՚ի սիրտս իւրեանց և տացին. Փթէ կարմզիցէ պատրաստել սեղան յանապատի,, . (Աղմ. հէ. 18 :) Բայց աս կերպով ած փորձելը, գիտածո, քիչ կը հանդիպի քրիստոնէից մէջն. աւելի մէկալ կերպն է հանդիպածն, այսինքն զօրութեամբ ած փորձելը, երբոր մէկն իր կողմանէ պէտք եղածը շնչներ, կամ յանդպնութիւն մը կընէ, ու կուղէ որ ած պահէ զինքը հրաշբով: Ասանկ կը փորձէ զած ով որ առանց գեղ մը առնելը՛ կուղէ առողջանալ, առանց աշխատելու կուղէ իր ապրուստը գտնել. առանց առողջելու, կուղէ քարոզիչ ըլլալ. կամ յանդընարար զինքը կրակի վասնդի մէջ կը ձգէ. միաբը զնելով որ ած զինքը կը պահէ: Ասոնք զած փորձելն: Վասն զի սվ որ այ դրած հարկաւոր բաները չի բանեցնեներ, իր կողմանէ հարկաւոր եղած զկուշութիւն չներ, ու կըյաւայ որ կըյաջողք, կուղէ որ ած իւրեն համար հրաշք ընէ: Աւելի օգտակար օրինակ մըն ալ առամ. առ կերպով ած կը փորձեն, որոնք որ ապրիներ մահուցափ մեղքի մէջ կը կենան՝ մողերնին գնելով որ մահուան ատենը կը դդջան կը խոստովանին ու փրկութիւն հասածին: Բայց մաքերնուն վերցնեն առ բանը. վասն չի ըրածնին ած փորձելնէ, ուղել է որ ած հրաշք ընէ իրենց համար. սուրբ գիրքը կըսէ որ զած որոնք որ չեն փարձերնէ կը գտնեն. “ Գտանի այնոցիկ՝ որ ոչ փորձեն ընա,, . (Իմաստ. ա. 2 :) Թէ որ կուղեն փրկութե հասնիլ, պէտք է որ այ դրած նամարան բանեն, այսինքն մեղքէն ետ կենան, ապաշխարեն, բարեգործոն ընեն, քանի որ տռեն տռնին. չենէ, առվորաբար գէշ վարք ունեցողը գէշ մահ կունենայ: Ամանապէս ած կը փորձեն որոնք որ մեղքի վտանգներէն չեն հեռանար, կամք մերձաւոր առ առիթներու մէջ կը գնեն զիրենք. յուսալով որ ած կողմէն իրենց ու չեն մեղանչեր: Աղենէ բան. յարգը կրակն գովել դնել, և ուղել որ չայցի. ովարը դայլին հետ դնել, և ուղել որ չաւագէ. չայլը դուրը դայլին հետ դնել. “ Որ սիրէ զվատանդ,՚ի նմին կորիցէ,, . (Ալբատ. դ. 27 :) այսինքն սվ որ զինքը վտանդի մէջ կը դնէ.

նոյն վատանգին մեջը կը կորսուի . վասն զի նոյն խսկ մեղ-
քի վատանգին մեջն ինքը զինքն առանց հարդաւոր պատ-
ճառի գնելը՝ մեղք է :

Հիմայ տեսնենք որ զած փորձելն ինչ տեսակ մեղք
է : թէ որ մէկն անյաղթելի ադիտութեամբ կամ միտ-
մուռթեամբ կամ շիմուածելով ընէ նէ , ուզիշ բան է .
չէ նէ , ած փորձելը՝ միշտ մահուչափ մեղք է , անանկ
որ թեթևութիւն չի վերցներ . Վասն զի միշտ ծանր
անարդանք մին է այ , մէկ նախառել մին է զինքը փոր-
ձելն որ աս կամ ան կատարելութիւնն ունի թէ չէ ,
տարտկուսելով իրեն ամենն կողմանէ կատարեալ ըլ-
լալուն վայ , ու պահանջելով որ առանց հարդի մեր
խելքին յարմարելով հրաշք գործ է : Անոր համար ած
սասարիկ կէրպով կարգելէ երկրորդ օրինաց գրքին միջ-
“Մի փորձեսցես զաեր ած քա , , , ըսելով : Եսքն աս
արգելով քն տերն մըր նորեն հատատեց նոյն բառ-
լովք : Ուստի կը տեսնենք սուրբ դիմին մեջն որ՝ ած
հինաները պատճեց զինքը փորձելովուն համար անա-
պատին մէջն , և օձերուն հրաման տուաւ . որ զինքնը
զարնեն ու սպաննեն : “Մի փորձեսցով զաեր , որպիս
ոմանք ’ի նոցանէ փորձեցին . և յամց անտի տառափե-
ցան , . (Ֆ. Կ. Բ. Ճ. 9:) Վասն զի ով որ զած կը փոր-
ձէ տեսնելու համար որ աս կամ ան կատարելութիւնն
ունի արգելք , զոր օրինակ տեսնելու համար որ ած
մէն բան գիտէ արգելք . ըսել է որ կը տարակուաի որ
հաւատքին ծըմարտութիւններէն մէկուն վայ , ուստի
անհաւատութեան ծանր մեղք կը դորժէ : Զոր օրինակ
մէկն ըսելու որ ըլլայ . թէ որ ած կայ նէ , իս գետնը
թող անցընէ . անհաւատութեան ծանր մեղք կը դոր-
ժէ՝ զած փորձելով , վասն զի կը տարակուաի ոյ ըլլա-
լուն վայ , ու կուզէ որ ած հրաշք ընէ իր ըլլուց ցը-
նելու համար : Թէ որ մէկն իր հոգւոյն կամ իր մար-
մույն խիստ վնասակար բան մը ընէ , կամ հորույն փոր-
ձեւթեանը կամ իր կենացը հարկաւոր եղածը զանց առ-
նէ , փորձել մըն է զած , ու ծանր մեղք է , վասն զի իր
անձին գէմ ըրածը սիրոյ գէմ է : Վէրջապէս ամենն
բանի մէջ ած պաշտօւթեան գէմ ծանր մեղք է . զած
փորձելն ու պահանջելն որ հրաշք ընէ . որովհետեւ
անարդանք ու նախառինք ընել է իրեն :

Աւրեմն միշտ մեղք է այլէ հրաշք մը խնդրելն , .

բարք ընկելը որ ած հրաշք մը գործէ : Չէ, առ չէ ըստածա . համա նյմէ փունք տեղը, մը ի հաճայիցը համար, առանց հարկի մը կամ մեծ օգտի մը հրաշք աւզել զննքը փոք . ձեւը համար . ասիկայ է որ միշտ մահուշափ մեզք է . վասն զի նոնիատել մին և զննք : Բայց ած ային հոդուն, բարի վախճանի համար, մեծ օգտի մը կամ ծանր հար . կաւորութեան մը համար ինդրել որ ած հրաշք ընէ , ինչպէս սաւրբերն ամանք իննդրեցին, չէ թէ միայն մեզք չէ՝ այլ նաև գալիքի բան է : Ապագեազները ինդրեցին այն որ Յնին անուաննը համար հրաշք ընէ , որպէս զի անհաւասները հաւատցի դան՝ Յնի ածութեանը պայ խելուշնին պատճի : Հիմայալ որ այսշտոփ հաւատցի օրէնք շամեցող մարդիկ կան, գէւ չեր ըլլար աղօնք ընել ու հրաշք ինդրել այնք՝ որ անանիները քիչ մը գարդի գոյին, իրենց մալորութիւնը մանշապին : Թէ և առաջաց այնշտոփ հրաշքներ ըրած է ած, որ բաւական են : Գոնք հիմայ սրբապղծութեան :

Ի՞նչ է պրապղծութիւնը . ո՞հ, ինչ գէւ մեզք է : Սրբապղծութիւնը՝ ցաղաքական օրինաց նայելով պր . բաղն բան մը գործայն է . իսկ եկեղեցական օրինաց նայելով է անարժան կերպով գործածել սրբազն բաները, կամ անարդանք մը ընել սրբազն բաներուն . այսինքն Արտուրոյ նուիրուած բաներուն : Եւ որու հետեւ Արտուրոյ նուիրեալ անձինք ող կրնան ըլլար . ակզեր ող կրնան ըլլար, ուստի սրբապղծութիւնն իրեք անասկ կը ըլլայ, իրական, անձնական, անզական : Իրա կամ պրապղծութիւնն է՝ երբոր սրբազն բան մը անարժան կերպով կը բանեցուի, զոր օրինակ օրինած մին մը սեղանի գլույ գաւաթի տեղ բանեցնել, կամ ող գէւ բանի, պատարագի զգեստներն աշխարհական հագուստի տեղ գործածեն, կամ խազի թատրոնի մեջ՝ ծաց ընելու համար : Ո՞հ որշափ ասանկ պրապղծութիւններ եղան մեր օրերը . ի՞նչ աշխարհական բաներու գործածակեցան պրազն բաները, ո՞հ ինչպէս անար գումացան, սիրու առաջ չերթար ըսելը :

Համեմատը համար որ քանի կերպով աս տեսակ պրապղծութիւն կրնայ ըլլար, պիտք է զիտնալ որ այլ և այլ պատճառէ կրնայ առաջ գալ բանի մը որբա ջան ըլլուլ . կամ ընդգաւնողին շնորհք առվեն, ինչպէս ուր իորհուրդները . կամ սուրբ բաներ նշանակելուն,

ինչպէս սուրբ գըքին խօսքերը . կամ սուրբ բաներ ա-
չուընուս առջին բերելէն , ինչպէս Յնի , սուրբ ածած-
նայ , սրբոց պատկերներն , և եկեղեցական արարողու-
թիւնները . կամ սրբազնն բանի մը կտոր ըլլալէն , ինչ-
պէս սրբոց մասունքները . կամ այ պաշտամանց վե-
րաբերեալ բան ըլլալէն , ինչպէս սրբազնն անօթները ,
պատարագի զգեստները . կամ քահանայից հարկաւոր
ապրուսա ու բարեպաշտութեան համար թողած բան
ըլլալէն , ինչպէս ասսանորդները , ժողովրդապետա-
կան իրաւունքներն , և ընդհանրապէս եկեղեցւոյ ու-
նեցած ամմնն ժամանակաւոր բաները : Ուստի , ազէկ
մտիկ ըրէք . սրբապղծութիւն է անարժանապէս առլը
կամ ընդունելը սուրբ խորհուրդները , վասն զի սուրբ
բաները սրբութեամբ պէտք է դործածել : Սրբապղ-
ծութիւն է անարդել սուրբ գիրքն , աւետարանը , ա-
նոնց խօսքերը ծառը ընել , անոնցմով ծուռ բաներ հաս-
ատել , անոնցմով կատակ կամ կախարդութիւն ընել :
Սրբապղծութիւն է անարդանք ընել սուրբ պատկեր-
ներու և սրբոց մասունքներու , առանց պատուայ բա-
նեցնել կամ աշխարհական բաներու գործածել սուրբ
անօթները , պատարագի զգեստներն , ածային պաշ-
տամանց համար եղած բաները , կամ գողնուղ զանոնք :
Արբապղծութիւն է գողնուղ եկեղեցւոյ ստակն , յա-
փշշտակել եկեղեցւոյ եկամուռները , կամ անոնց վնաս
հասցընել . կամ եկեղեցականց ապրուստի և բարե-
պաշտական բաներու համար արուած ստակը կամ ա-
նոնց պատուայ գողնաւլ կամ վասնել : Թող մտածեն ու-
րեմն անոնք որ բանի տեղ չեն գներ եկեղեցական ու-
բարեպաշտական տեղերու վերաբերել բաները գող
նալը . գիտնան որ սեղանակապառութիւն է ըրածնին .
սրբապղծութեան մեջք է : Կմանապէս սրբապղծութիւն
է կտակով ձգուած ողորմութիւնները չիվճարելը , ժա-
մերու և բարեպաշտական բաներու համար թողուցած
ստակն ուտելը : Ասանկ ալ հոգեւոր եկամուռներու
վրայ եղող գործակալներն որ քովերնին մնացած ստակ
ունին , ու հոգերնին չէ վճարելը , սրբապղծութիւն է
ըրածնին : Խեղճ ողորմնիներ . անանկ ստակը չէ թէ
հոգիներնուն միայն կործանուամ է , այլ նաև իրենց տա-
նը . քանի քանի աներ տեսանք որ աս բաներովք կոր-
ծանիցան : Սրբապղծութիւն է անոնց ըրածն ալ , որ

Եկեղեցական իրաւունքը՝ որ ժամբուն պէտք եղած ծախուցը կամ եկեղեցականաց ու ժողովրդապետներան ապրուատին համար գրուած է՝ չեն վճարեր : Ու մանք բանի աեղջեն գներ աս բաներս . բայց մայ առեանն ելած առեննին կիմանան : Ժողովրդապետ ըսածք բոլորավան հոգեոր բաներու հետ ըլլալու . իր հոգեար զաւելներուն հոգին հոգալու համար եղած է . ինչպէս ուրեմն կրնայ իր պաշտօն ընել . թէ որ չունենայ իր հարկաւոր ապրուատը : Խմչպէս կրնայ իր հարկաւոր ապրուատն ունենայ , թէ որ հաւատացեալներն իր իրաւանքը չփառն , վասն զի չի կրնար ինք առուղուր ընել՝ արուեատի հետ ըլլալ : “ Ո՞ր երրէք զինուարիցի իւրաք թոշտէք , կըսէ Պօղոս առապետին , և արժանի է մշտկն վարձու իւրոյ , . (Թ . Կոր . թ . 7 : ա . Տիմ . ե . 18 .) Եկեղեցականաց ապրուսա չփառն՝ այ պաշտօնից մեծ վիան ընել է , հոգեոր բարիք խափանել է , ուստի այ չփառլ է :

Իսկ անձնական սրբապղծութիւնն է՝ անարդութիւն կամ բռնութիւն կամ անվայել բան մը ընել սրբազն անձի մը : Չորս կերպով կըլլայ աս մեղքը : Նախ նախառնով կամ ձեռք վերցնելով սրբազն անձի մը , շոր օրինակ քահանայի , կրօնաւորի , մարտապետի , կղերիկոսի . կամ իրենց գէմ անիրաւ բռնութիւն մը ընել : Երրերդ աս անձնիցներէն մէկն աշխարհական առեանք առկ ձգել . Երրորդ՝ աս անձնիցներէն որ և իցէ տուքը պահանջել առանց օրինաւոր իշխանութեան : Չորրորդ անպարկեցա մեղք գործել աս անձնիցներուն հետ , որ իրենց մարմինը ողթախոհութեան ուկս ընելով այ նուիրեր են : Այ ամմենքն անձնական սրբապղծութիւն կրառին :

Իսկ աեղջական սրբապղծութիւնն է՝ սուրբ աեղերն անարդել . զոր օրինակ ժամբուր գերեզմանաառունները . և այն : Այ սրբապղծութիւնն ալ կերպ կերպ կըլլայ . զոր օրինակ ժամու մէջ անպարկեցառութի ընելը , դայ թակութիւն առլը՝ սրբապղծութիւն է , ինչպէս որ ըստ ժամբուրն մըայ խռած առենո : Սրբապղծութիւն է ժամու մէջ մարդասպանութիւն ընել կամ որ և իցէ ապրուեաւոր կերպով արիւն թափելը : Սրբապղծութիւն է ժամբուր կամ խորաններն այրել . Փլունել . աւրել . մրկացընել : Սրբապղծութիւն է ժամբուր աշխարհա-

կան բաներու ծառայեցնել . զոր օրինակ տռուառուր ընել հոն , գասասասան կամ ուրիշ քաղաքական իշխանութեան գործքեր տեսնել . թատրոն բանալ կամ պար բռնել : Արբապղծութիւն է ժամու մէջ կափ ընել . մէկմէկու ձեռք վերցնել : Արբապղծութիւն է առանց եկեղեցական հրամանի յանցաւոր մը բռնի գուրս հանել ժամեն՝ ուր ապաւինած է : Արբապղծութիւն է որ և իցե գողութիւն ընել ժամու մէջ . թէ և գողցածը սրբազան բան ըցլայ . զոր օրինակ մէկուն քսակին տառի գողնալ ժամեն ժամեն մէջ վասն դի ասիկայ մնծ անարգութիւն ընել է այ առաջ . անոր համար Յահաննէս լ պրա . զան Պատր վճռեց որ միշտ սրբապղծութիւն է՝ թէ սրբազան աեղէ մը սրբազան բան գողնալը . թէ անոր . բազան տեղէ սրբազան բան գողնալն . և թէ սրբազան աեղէ անսրբազան բան գողնալը : Մէկ խոզող . ինչ որ սրբազան աեղնոյ մը պատուոյն անարգանք է , պիտին ընելը՝ միշտ սրբապղծութիւն է : Ուստի հարկաւոր է գիտնալ որ սրբապղծութեամբ եղած մղքերն ուրիշ մղքերն աարբեր ու մասնաւոր կերպով կրծնքի գեմ ըլլալով , անանի պարագայ մը կեաեցընեն որ խոստ . վանանքին մէջ պէտք է բացատրել : Զոր օրինակ մէկն որ կուսութեան ուխտ ունեցողի մը հետ անպարկիշ տութիւն ըրած է . հերիք չէ անպարկեշտութեն մղքը միայն խոստովանելը . պէտք է պարագան ալ յայնէն . սրբազան կոմեկեղեցական անձի հետ ընել . Նմանա . պէս ով որ ժամու մէջ բան մը գողցած է . հերիք չէ գողութիւն ըրի ըսելն . այլ պէտք է ժամու մէջ ըրած ըլլալն ալ խոստովանել . վասն դի ասանկով երկու մղք ըրած կըլլայ . գողութիւն ու սրբապղծութիւն :

Հիմայ հարկաւոր է որ ձեղի համեցընեմ սրբապղծութիւնն ինչ մծ մղք ըլլալը . անսանէն ալ կիմանաք : Սրբապղծութիւնն ըստ ինքնան մահացու մղք է . վասն դի անիրաւութիւն ընել է այ՝ իրեն նոսիրուած բաներն անարգելով : Միայն ներելի կրծայ ըլլալ . երբոր թեթե բանի վրայ ըլլայ . զոր օրինակ թէ որ մէկն առանց եկեղեցին անարգելու գիտաւորութեան բանի մը մանր ստակ գողնայ ժամուն մէջ . ասկէց դուրս՝ միշտ մահացու մղք է . աւելի կամ պակաս ծանր , որչափ որ աւելի կամ պակաս սրբազան է անոր . գուծ բանը . զոր օրինակ ուուրբ հաղորդ ու թիւնն անար .

դեւ . կամ մահացու մազքով հաղործուիլ ու քն տա : առնային հետ մէկտեղ ներսերնիս ընդունիլն՝ ուրիշ պրապրծութիւններէն շատ աւելի ծանր է :

Հերիք է աշխ մը տալ եկեղեցական ու քաղաքական գրէնցներան , մէկէն կիմանանք ինչ ծանր բան է արքա . պրծութիւնը : Քաղաքական գրէնցը սրբազն կամ այ պաշտամանը վերաբերեալ բաներ գողցնդին սասկայի պատփմներ առհմանած է , ինչուան մահապարտ կը նետ պրատուքի գողցով՝ մահուանէ առաջ ձեւ ուրը կորելլով : Իսկ եկեղեցական գրէնցը բանագրանք չի մնար որ արքա . պրծութիւն ընողներուն չիսայ : Ա' ըստի օրինակներ ոչ առքը գողին միջն ռանինք , որ ած սրբապրծութիւն ընողներան վրայ իր բարիկութիւնը կը թափէ : Հեղիու . գորս որ իր թագաւորին կոզմանէ Երուսաղեմ գնաց առնարին գանձն յափշտակելու . իր պատիմն առառ սուխովի հրաշքով մը՝ որ ած գործեց , խղճալով քա . զբացուց վրայ որ ընով և աղօմքով իրեն դիմեցին : Երդոր Հեղիուդորս տաճարը մտաւ՝ որշափն ոսկի և ար . ծած կար նէ՝ առնելու առնելու , ած զինքն իր հետի եղղ մարդիկներավ զարկաւ գետինը վեռեց . Այսանկարծ ցուռառը միաւոր մը , հետն ալ երկու աղուոր կարի՛ ներ՝ որ հրեշտակներ էին , Հեղիուդորոսի վրան եկան . ու ընթաց շարացար կոփկուտելով՝ մահուան գուռը հա . ստացին . որ մոռելի պէս ինկած բան չէր զգար , միայն շանցը վրան մնացեր եր , և այնպէս վերցուցին զինքը առնարին գուրս ձգեցին : Աւ թէ որ շմեռաւ նէ , Ա . Կա քահանայապետին աղօմքովն էր , որ այնէ խնդրեց կեանքը պահել՝ որպէս զի Սելևկիոս թագաւորին որ զինք իրենէր եր՝ առելի ցնդրուուի . (բ . Մակ . դ .) Բազմաւոր թագաւորն որ մը մնէ սեղան ըրաւ շատ մնանեներու . և գինի խմելին զուարիթանալին եռքը հրամմեց որ օրշափն ոսկին և արծընէ ամաններ իր հայրն Երաւաղեմայ տաճարէն յափշտակեր էր նէ՝ հռն բե . րն , որպէս զի իր պալատականները կնկանք ու հար . մերը գաւառմի տեղ անոնք բանեցնեն , անոնցման խմեն : Այս օրբապրծութիւնն ընելու առեննին , մէյմին ող տեսնես ձեռք մըն է երեցաւ , և արակին պատին վրայ բան մը դրեց : Այսպիսաւ թագաւորն , երեսին դուռը փախուեցաւ , ծնկը լուերը մէկմէկու սկսան զար . նուիլ սոսկաղէն : Կանչեց մէկէն բոլոր իր թագաւոր .

բութել մէջ եղած խմառաւնները՝ որ ան գրուածքը
կարդան, ու մէկը շիկցաւ կարդալ։ Ան առենն եկաւ
՚Իանիել, կարդաց գրուած բառերը՝ որ տառեց ենք։
Անկ, Բենիզ, Դուկ։ և ըստ բանը ըմբնցած է, ով
թագաւոր, ած զբեղ պատմէ պիտօր, Թագաւորու-
թիւնդ ալ՝ կեանքդ ալ կորազըցնեա պիտօր։ Ըստըն
և ըլլաց մէկ եղաւ։ նայ գիշերը թաղաւասար թագաւ,
առրն սպանեցին, և ամմնն բան կորազեցաց։ “Եւ ՚ի
նմին գիշերի սպանաւ թաղաւասար արդոյց”, (Դաս- Ե),
թող երթայ առանե ինչ ըստ։ և սրբազն բաներու-
գալիցը։ Անտիքոս թագաւորը հերիք շիակեց Սրու-
սազմէ զատած ամմնն գանձն առնելը։ ուղեց որ առ-
ճարին մէջ որչափ արծաթ ու ոսկի ալ որ կար նէ՛ առ-
նէ՛։ Աստուած աղ իրեն առանկ գարշեցի հիւշիսամին
մը իրկեց որ՝ որդերն ոչ ոչ մարմինն սկսան ուտել,
այնշափ որ գարշահոտա, թենին չերին գիտանար զբաց։
Աս աստիճան ողորմելութեան հասած, ըստ։ Հիմայ
կիմանամ որ Երուսաղէմ ըրածներուա պատիմն է առ
որ կը գտանեմ, տաճարին մէջն ըրած սրբազնը ամիւն-
ներս են որ գլուխս գարձան, և ասանկ օտար երկրի մէջ
կը մասնիմ։ “Արդ յուշ եղեն ինձ շարիքն այն՝ զար-
դարձեցի ես յԵրուսաղէմ, և առի եռ զամմացն սպան
զայն ոսկեց և արծաթոյ . . . վասն այսորիկ գափն զիս
շարիքս այս ամմնայն, և կորնչնիւ առափկ արամութեամբ
յօտար երկրի, , . (ա. ԱՊԿ. կ. 13.)”

Ու անսկը եամեն ուուր գիրեն ինչ կեանցընկ . . Առ
նորէնն ան առեն սկսաւ աղօմք ընել այ, որ ալ չուզու-
մեր պիտօր իրեն ած, վասն զի իր յաւիսնենկան առ-
հուան վճիաը առւեր եր։ “Աղաշեր, ուխաս զներ առ
այն՝ որ չեր նմա աղորմեց, : Հիմայ տեսով սրբազնը
ծաւթիւն ընտղներուան պատիմը . առ առ ինչ մէծ ան-
րէնութիւն է աս մեղքը. ասկէց պիտօր իրաւաւիք, սի-
րելի որդիքս, յարդել թէ սրբազն անձինքը, թէ ողը-
բազն առզերն։ և թէ որ և իցէ սրբազն բան

Կը մեայ որ Երրարդ մշլութիւնն աղ բացառքեմ, այս
ինքն սիմոնականութիւնը . բայց ոչ առենն կը բաւէ, և
ոչ հարկաւոր է ձեզի որ գիտեաք թէ ինչ և սիմոն-
կանութիւնն և անոր առասիներն, ու քանի կերպով
մէկ երնայ առ մեղքը զարձ ել։ Հերիք է գիտազնիդ որ
սիմոնականութիւն կընե ով որ առկով կամ ինչ և իցէ

Արթեառ բանով հոգեառ բան մը կը դնէ , կամ անանկ բան՝ որ հօգեւորի հետ կպած է : Ինչպէս մէկն որ սոր կով մասունք կը դնէ , թէ ինքն և թէ ծախովը կը մեզան չեն : Մէկն որ եկեղեցական իշխանութիւն կամ հասոյթ ոչ առնելը համար՝ պարգևներ կուտայ անոր , որուն ձեռքն է ան իշխանութիւնը կամ հասոյթը տալ , երկուքն ալ սիմոնականութիւն կընեն : Աս մեզքին անունը Արմոն մոդէն ելած է . վասն զի ինչպէս գործք առցելցը կը պատմէ , Սիմոն մոգը տեսնալով որ առաքեալները հաւատացելոց վրայ ձեռք միայն գնելով՝ հոգին առւրբ կուտային անոնց , ուզեց որ ինքն ալ հոգին առըց ընդունի ու հրաշքներ ընէ անով . ուստի առաքեալներուն ստակ խոստացաւ որ իրեն ալ տան . “ Մասց նոցա ինչտ , և ասէ . Ցուք և ինձ զիշխանութիւնս ույս , . (Գործ . ը . 18 .) Պետրոս առաքեալն երբոր սա խոցը լսեց , բարկացաւ և ըստ իրեն . Ստակ քեզ էն հետ կորսուի , անզգամ անօրէն , որ այ շնորհքը առկավ գնել կուզես , հոգեառ բաները մարմնաւորներուն կորցը գնելով . “ Աքծաթ քո ընդ քեզ լիցի ՚ի կորուստ , :

Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք անոնց որ քարոզին ստակ առջերուն համար՝ կը կարծեն որ այ խօսքերը գնեցին : Ի՞նչպէս , ուրեմն այ խօսքերը ծախու կառնեին , ուրեմն հոգեառ բաներն առ անարդ գնովը կը վճարուին : Հառա ի՞նչ ափեար ըսենք անոնց ալ , որ պատարագուց սալով քահանային՝ կը կարծեն որ սորը պատարագին գինը վճարեցին : Ի՞նչպէս , ուրեմն սուրբ պատարագը ծախու կառնուի , անանկ սոսկալի խորհուրդն՝ անանկ անդին զահը քնի անմահ գառինն այ քանի մը խուռառ շով կը վճարուի : Արանկ կարծով և առանկ խօսող անօրէն մարգիկանց՝ Պետրոս առաքեալն խօսքն ըսելուէ . “ Աքծաթ քո ընդ քեզ լիցի ՚ի կորուստ , :

Ուրեմն աղէն նայեցէք , սիրելի որդիքս , ըստնիդ և ըստնիդ : Ան ստակն որ քահանայից կը արուի քարոզի պատարագի կամ որ և իցէ հոգեառ բանի համար , անոնց դինը չէ , անմոց անգին բաներ են . այլ ողորմուի մըն է առածնին , որպէս զի քահանայից ապրուստ ունենան : Վասն զի անոնք այ ծառայութեր նուկրուած ըլլալով . պարտըկան են ուրիշներուն հոգին հոգալու , և չեն երւնար՝ հրաման ալ չոտնին՝ ապրուստնին վաստըկելու , ոչ

վաճառականուն և ոչ ուրիշ արուեստներու ծառայեց .
լով որ չի վայլեր իրենց պիճակին . անոր համար ան
սահմաներ է որ հաւատացեալը անոնց ապրութաղ հա-
գան , որպէս զի իրենք իրենց պաշտօնին հետ ըլլան ,
իրենց պարտքը կատարեն : Ուստի թէ որ գնելու մոտ-
քով առլու ըլլաք ինչ որ քարոզի կամ պատարագի
կամ որ և իցէ հոգեոր բանի համար կուտաք , սիմենա-
կանութիւն կըլլայ ըրածնիդ . ինչպէս քահանաներն
ալ թէ որ ան մաքով առնելու ըլլան ձեզմէ ինչ որ կա-
նեն նէ , սիմենականութիւն կընեն . ու գուք ալ անսնք
ալ սուրբ Պետրոսին առւած անեծքին տակը կիյնաց .
որն որ Սիմեն մոգին առւաւ՝ Սատկդ քեզի հետ կոր-
սուի ըսելով . “Արծաթ քս ընդ քեզ լեցի՞ կորուսա , ”
Աստաւած ամենքս ալ պահէ աս անեծքէն :

ՅԱՐԴՈՒՆԿ ՃԺԹ .

Ա-Ե-Լ-Ի-Ր-Դ-Ա-Պ-Մ-Ա-Ն-Ի-Ե-Ն Վ-Ր-Ա :

Ի կիրառութեան մեջը բացարեցի . Գիմայ անոր
ներհակը պիտոր բացատրեմ , այսինքն աւելորդապաշ
տառներն որ չափազանցութեամբ կրօնքի գեմը ընելին է .
և այ առջի պատասխանքին դէմ է : Սուրբ արքուինա-
ցին կըսէ որ առատանան նախանձելով միշտ այ փառացը
կ'այ , ու հպարառութեամբ ուղելով միշտ այ հաւատար
ըլլալ . միշտ կը ջանայ ինքն ալ երկրպագութիւն ընդու-
նելու . այ փառքն ու պատիւն ինքն ալ ունենալու հա-
մար . և առ բանին ետևէ կըլլայ՝ աւելորդապաշտութիւ-
ննել առաջն մարդկանց :

Ուրեմն ինչ է աւելորդապաշտութիւնը : Աւելոր-
դապաշտութիւնն է անկարդ մծ պաշտութի , այ անզը
սուս ած մը կամ արարած մը պաշտել : Ուստի անկարդ
ած պաշտութիւն է ըրածը՝ ով որ այ չուզած կերպովէ
զննըը կը պաշտէ . ինչպէս թէ որ մէկը հիմայ ալ հրեա-
կան հին օրէնքին ծէսերովն ուզէ պաշտել զմնծ , որ հի-
մայ վերցուած էն . վասն զի անսնք Քնի դաղստեանը
հետ վերտրներութիւն ունէին , իսկ հիմայ որ եկած է՝

պետք է եկամի պէս զննըք պաշտօնք : Խնչպէս նաև թէ
որ մէկն անվայել կերպով զնն պաշտէ . կամ իրմէն
ողնութիւն խնդրէ մեղք գործելու համար , կամ ա-
նանկ աւելորդ բաներով ուզէ պաշտել զնն՝ որ ոչ ինքն
և ոչ սուրբ եկեղեցին հրամանը է , զոր օրինակ այստեղ
թռութիւն մաս վառելով ոչ աւելի , և ոչ պակաս , և աստիւնկ
կամ անանկ շարելով մամբը . վասն զի առ թիւն և առ
շարքն աւելորդ բան մըն է . այ փառք ու պտտիւ չի
կրնար ընել :

Խակ սռառ ած կամ այ տեղ արարած մը պաշտելին է .
Երբոր մէկն այ պատիւն և յարգութիւնն՝ արարածոյ մը
կաւայ . ինչպէս է կուռոքի մը զոհ ընելը , խօսնկ ծխել
և երկրպագութիւն ընելն , ինչպէս Սոզոմոնն իմաստունն
իր հնիկներուն հաճոյանալու համար ըրաւ . Բայց առ
աետակ աւելորդապաշտութիւնն որ կռապաշտութիւն
կըսուի՝ այ շնորհքովք քրիստոնէից մէջէն վերցած է .
Ֆնակ հեթանոսներուն մէջը կայ աժմընքիս մէկ քանի
հոգմըը : Քրիստոնէից մէջ գեռ մասցած աւելորդա-
պաշտութիւնն է ոռւտ գուշակութիւններն ու կախար-
դաւթիւնը , որոնք տեսակ տեսակ են . ամմնքը զուր .
ցելերիան և աւելորդ կըլլայ . հերիք է որ գլխաւորներն
ըսեմ , որտեղ տակը կերթան ուրիշ ամմնն աեսակներն
ոչ . որպէս ոչ զգուշանանք սատանան այ տեղ գնելէն ,
ինչպէս որ կընեն ոմանք :

Գարշելի մեղքերուն մէկն է կախարդութիւնը . ու
կախարդութիւն կըսուի բնական կարգէ գուրս բաներ
ընելը . չէ թէ բնական կերպով ու հնարքներով՝ որ
մեղք չըլլար , այլ սատանային ձեռքովը . ինչպէս քարի
ոչ մէջէն յանկարծ դինի վազցընել : Աս տեսակ կա-
խարդութիւն ընողներ խիստ քիչ եղած են . Ար գլուխն
մէջը քանի մը օրինակ ունինք . բայց սատանային դի-
մողներ՝ իրմէն օգնութիւն խնդրողներ՝ ոխերնին մէկէ
ոչ հանելու համար , ուրիշն իրեն սիրահարելու՝ ուրիշն
որսալու համար որ իրեն հետ մեղք գործէ , ստակ վաս-
ողիելու գանձ գանձելու համար . լոթ ըսուած խաղին
թիւը գուշակելու համար , երիկ կնկան մէջ տարածայ-
նութիւն ձգելու՝ և առանց պէս բաներու համար , եղած
են ու կըցըն ինչպէս յայտնի է սուրբ գրքէն , Արց հարց
գրաւածքներէն , ու սուրբ եկեղեցւոյ կանոններէն :
Սոսկալի բան . քրիստոնեայ մը , այ որդէն դիրը , Քնի ա-

րիւնսվը գնուած, ստատնային ռաքն իշխայ, անոր օգնութիւնը խնդրէ, անոր ուխտ ընէ, հետը դաշինք գնէ. ասկէց սոսկալի ի՞նչ կրնայ ըլլալ, ասկէց մեծ նախապինք կրնայ մէկն ընել այ: Ինչպէս որ քրէական յանցանք է թագաւորէն առատամբած մարդիկներու հետածածուկ միաբանութիւն ունենալ, անոնց գիմել, անոնց հետ գաշնադրութիւն ընել. ասանկ ալ այ գէմ քրէական յանցանք է ստատնային գիմել՝ որ իր ամմենէն մեծ թշնամին է, և անոր հետ գաշինք գնել: Անոր համար Պօղոս առաքեալը կըզգաւշացնէ ստատնային հետ միաբանելէն. “Ոչ կամիմ զձեզ հազորդս դիւաց լինելլ, . (ա. Կոն. Ճ. 20.) Անոր համար հին օրէնքին մէջ կը հրամակը ած կախարդները սպաննել: “Զկախարդս մի ապրեցուցանիցէք,, . (Եւլիշ. իթ. 18:) Անոր համար եկեղեցական ու քաղաքական օրէնքներն աւծանք պատիժներ սահմանած են կախարդութեան, ու ստատնային հետ միացողներուն դէմ, անոր օգնութիւն ուղածնին ընելու համար: Երանի թէ միշտ ճանչը մէին ու պատժուէին, անանկով առեն կունենային զըշտը, և այ ոզորմութեանն արժանի ըլլալու. չէ նէ, գիտէք ան ոզորմելներուն վերջն ինչ կըլլայ. որովհետեւ ստատնան միշտ խարերաներուն ու ստատացներուն դրսին է եղած, ետք ետք կը խարէ զիրենք ու որոդայթի մէջ կը ձգէ, և ինչուան դժոխքին ատկը կը քաշէ կը տանի:

Բայց առ կերպ աւելորդապաշտութիւնն ալ սովորական չէ, վասն զի ստատնան անանկ ահռելի բան մը նէ՝ որ քիչ մարդիկ կուզեն յայտնի իրեն հետ միանալ: Խակ ծածուկ ու գրեթէ առանց իմանալու ստատնային հետ միացողները շաա են. որ տիմարական աւելորդապաշտութիւններով ստատնային կապաւինին, մեծ նախապինք ընելով այ: Երբ կուզեն որ ուղածնին յաջողի, անանկ հնարիներ կը բանեցնեն՝ որ ոչ բնական կերպով և ոչ այմէ ան ուժն ունին իրենց ուղած բանն յաջողել առալու. այսու ամենայնիւ առ հնարիները կը բանեցնեն, յուսալով կամ մաքերնին գնելով որ կը յաջողի: Ուրեմն ստատնային է իրենց յուսն, անանկ է նէ՝ անյայտ կերպով մը ստատնային գիմել է ըրածնին, այ նախապինք ընելով: Աս է բուն աւելորդապաշտութիւնը, որ մահացու մեղք է, թէ որ մէկը միամտութիւ

համ ոգիստութիւն ինկած չէ նէ աս մեղքին մէջը : Չեմ
դիտեր որ ամմենքը հասկըցան ըստածու անոր համար զի-
նակով բացատրեմ : Զիապան մը իր հիւանդ ձին ըռցնա-
շոնելու համար , ինք ձիուն գեղ տալու տաենը՝ կնիկը
և խրէէր որ երթայ ձիուն սանձել լուայ , քանի մը խօս-
ւեր աւ զուրցելով որ իր կնոջը սորվեցուցեր եր . ու
ժողը գրած եր որ ասով ձին կը ընտեսայ : Բայց ինչ
վերաբերութիւն կրնան ունենալ տա բառերն ու սանձը
լուալը՝ ձիուն ըռցնանալուն հետ . ինչ ազդեցութիւն
կրնան ընել ձիուն : Ուրեմն ձիապանն որ ատ ծուռ
ըսնը միոցը գրեր եր , աւելորդապաշտութեան մեզք
եր գործածը : Ուրիշ մըն ալ սուրէ ու հրացանէ ըն-
դուրնուելու համար՝ կծիկ մը կը պահէ վրան , որուն մէ-
ջը գրեր՝ թիւեր՝ խացածն նշաններ՝ ու սուրբ գրքին
քանի մը բառերը գրած են . ու միաբը գրեր է որ չի
շարինաւիր : Ասուռած պահէ որ թշնամիի մը չի հանդի-
պի , ան առենց կիմանայ որ ատ կծիկն անօգուտ է ե-
ւէր . կամ չէ նէ , սաանային վրայ գրած է յոյսը՝ որ
չինքը պահէ : Ո՞ր դին դառնայ , աւելորդապաշտութիւն
է ըրածը : Պառաւին մէկը հաւերըուն աւագ ուրբաթ
որն ու զաւկին օրն ածած հաւկիթները կը պահէ .
միոցը գնելով որ առւնը կրակ ի յնալու ըլլայ նէ՝ անոնց-
մով կը մարի : Ուրիշ մըն ալ հիւընգութենէն ըռցնա-
նալու համար ծաղիկ մը քաղել կուտայ , բայց նր Յո-
հաննէսին առնին առջի օրը , սուրբ Անտոն պատուացիին
առնին օրը , վասն զի միաբը գրած է որ ուրիշ օր քաղե-
լու ըլլան նէ՝ ըռցնացընելու ուժ չունենար : Ուրիշ մըն
աւ երբ կը աեսնէ որ հոգեվարը մը կը տանջուի . հո-
գին կուշանայալու , սնառուկէն փառաւոր զգեստները
և հանէ վրան կը ձգէ , որ կարենայ հոգին աւանդել .
Կամ թէ զաւկին գլխուն ցաււն անցընելու համար՝ քանի
ոչ աղօթք սորվեր է և կընէ , բայց անմիջապէս կէսօրը
պիտի ըլլայ , կամ ցած ձայնով ու բերնուց պիտի ըսուի .
կամ ասսոց պէս ուրիշ աւելորդապաշտական պարա-
գաներով . կամ սուրբի մը պատկերը կամ մասունք կը
դնէ զաւկին վրայ , բայց ձիշդ ստամոքսին վրայ պիտոր
գրուի , չէ նէ՝ ըռցնացընելու ուժ չունենար : Ասանկ
մոքերնին գրած , ամմեն անդամ որ աս դեղերը կընեն՝
աւելորդապաշտութեան մեջք կը գործեն , ու սատա-
նային կը դիմն :

Չե, հայր սուրբ, մաքերնես ալ շանցնիր ստատային դիմել, և անկեց բան յուսալ. քաւ լիցի:

Իրաւ է, ես ալ գիտեմ որ մաքերնեդ շանցնիր, բայց գործքովնոյն բանն է ըրածնիդ. ինչպէս անոնք որ՝ այ գէմ ընել չէ մաքերնիս՝ կրսեն, ու գործքով այ գէմ կրսեն: Ստատանոյէն չէ յոյսերնիդ նէ, հապա ի՞նչ յու սով ատ աւելորդապաշտութիւնները կընէք, որ ոչին քիրենուն և ոչ այմէ զօրութիւն մը ունին ուղած բաներնիդ ընելու:

Ըսէք պիտոր որ ի՞նչպէս մեղք կրնայ ըլլալ՝ տնտարբեր բաներ բանեցնելը, մանաւանդ նաև բարի բաներ, զոր օրինակ ազօթք, սուրբ խօսքեր, պատկերք, մասունք և այլն: Բայց մեղքն ատոնք բանեցնելուն վրայ չէ. այլ աւելորդապաշտական կերպով բանեցնելուն. ինչպէս ոմանք սրբոց մասունք կը կրեն ծոցերնին, բայց եռանկիւն ամանի մէջ, վասն զի կլոր կամ քառանկիւնը ըլլայ նէ՝ կը կարծեն որ սրբոց բարեխօսութիւնը շանցնիր. մեղքն յուսալուն վրայ է որ ատ ձեր, գիրքը, ժամանակը ձեր ուղածն ընեն, երբոր ոչ բնական կերպով և ոչ այմէ ատ զօրութիւնն ունին: Գիտէք որ բաներն են, որ խօսքերն են, որ կարդէ գուրս զօրութիւն ունին հրաշքներ ընելու. առւրբ խորհարդներուն խօսքերն ու նիւթերը: Մէկը քիչ մը ջուր լեցնելով՝ Մէրի ծառայս կըսէ, ու մկրտուողին հոգին կը սրբէ. խոստովանահայրը զգացեալ մզաւորին վրայ՝ Ես այսին պէտ կըսէ, ու խոստովանողին ամման մեղքերն իրոք կը ջնջուին. վասն զի աս խօսքերուն ած առւերէ ատ զօրութիւնը՝ նշանակած բաներնին իրոք ընելու: Իսկ ուրիշ սրբազն խօսքերու և բաներու, որոնք ոչ ինքիրենուն և ոչ այմէ ունին ատ զօրութիւնը ուղածնիդ ընելու, ի՞նչպէս կրնաք ատ հաւատքն ունենալ. իրաւ՝ կրնայ մէկը սրբազն բաներ բանեցնելով, այ ոզորմութեանը վրայ յուսալ. բայց առանց այմէ յայտնութիւն մը ունենալու՝ ատոնց վրայ հաւատք ունենալն որ ուղածնիդ պիտոր ընեն, աւելորդապաշտութիւն է, մեղք է:

Ուստի երկրորդ պատասխանս ալ ատ է որ՝ նաև սրբազնն բաներով աւելորդապաշտութիւն կրնայ ըլլուկլ: Պատարագէն աւելի ի՞նչ սրբազն բան կրնայ ըլլալ. բայց անոնին ալ աւելորդապաշտութիւն կրնայ ընել մէ.

կը . Յետէք թէ իրոն է ըստածս . խաթունին մէկը զաւ-
կին հիւշնդութեանը համար արտամած՝ գնաց քահա-
նայիք մը ըստաւ . Հայր սուրբ , մէկն ինձի խրատ մը տուաւ
շաւկիս տռողջութեանը համար , այսինքն պատարագ մը
ընել տալ 'ի պատիւ ամենասուրբ երրորդութե՛ , Բայց
առողջ չի լըլննար . որովհետեւ ամենասուրբ երրորդու-
թեան անձինքն իրեք են , այսինքն հայր որդի հռդին
տռըր , պէտք է որ ժամը իրեքին ըսուի պատարագն և
իրեք մոմ վառուի խսրանին վրայ : Աս ալ հերիք չէ .
որովհետեւ ամենասուրբ երրորդութիւնն իրեք անձն է
և մի ած , ու մէկն իրեքին առջին դրես նէ՝ 31 կըլլայ .
ուստի պէտք է որ պատարագ ընող քահանան երտու-
նըմէկ առորուան ըլլայ . և որովհետեւ մէկն առաջ և իրեքն
ետք դրես նէ՝ կըլլայ 13 . ուստի պէտք է որ սպասա-
ւորութիւնն ընողն տղ տասուիրեք տարուան ըլլայ : Աս
նուազան ինձի բարեսպաշտ մարդ մը առւաւ , և ըստաւ որ
շաւկիս հիւշնդութիւնը դանակի պէս կը կորէ : Երկա-
նայեցէք որ խեղճ քահանան աս բանս լսեց նէ՝ ինչպէս
խատլն եկաւ , բայց ծանր կերպով մը ըստաւ . խաթուն ,
աս քեզի խրատ տուազն՝ աւելորդապաշտութիւնն սոր-
վեցուցէր է քեզի . ած ոչ երբէք իր շնորհներն ա-
սանկ ողայական բաներու հետ կը կապէ . պատարագը
որ տանի որ ըսուիք՝ նոյն զօրութիւնն ունի այ առջին .
պատարագից կուզէ ծեր ըլլայ՝ կուզէ երիտասարդ .
այ գիմացը նոյն է : Ուստի հաւտալն որ աս կերպով
ըստածս պատարագը զաւկիդ տառղութե՛ կուտայ՝ աւե-
լորդապաշտութիւնն է , մեղք է :

Նաև սուրբ ածածնայ քանի մը ջերմռանդութիւն-
ներ կան հնարած , որ աւելորդապաշտական բաներ են :
Տղած գրքուիներ տեսեր եմ , որոնց մէջն աս կամ ան
ողօթքն 'ի պատիւ սուրբ ածածնայ ընողը՝ չի գատա-
պարտուիր և յանկարծական մահ չունենար կըսեն :
Բայց աս հաւտաբն ինչ բանի վրայ հաստատուած է .
սուրբ ածածնայ ապաւինիլն , իր բարեխօսութեամբն
այսէ աս շնորհնքն յուսաւը , շատ ազէկ ու զօրաւոր բան
է . բայց աս կամ ան աղօթքովն ապահով ըլլալ որ աս
շնորհնքն անտարակսյա պիտոր ընդունինք , աւելորդա-
պաշտութիւնն է . վասն զի թէ որ ատանկ ըլլար , կրնար
մէկը մեղքի մէջ ալ կենալ , կամ ուրիշ բարեգործութե՛
չնել , և ոյսու ամենայնիւ փրկութեան համիլ : Սուրբ

ածածնայ ջերմառնդ ըլլող՝ խիստ լաւ խիստ օգաս-
կար բան է, և որչափ ալ յորդորեմ զձեզ որ իրեն ջեր-
մառնդ ըլլող՝ հերիք չեմ սեպեր, բայց կարգաւորեալ
պիտոր ըհայ ջերմառնդութիւննիդ, չե թէ աւելոր-
դապաշտական։ Փրկուելու համար չի բաւեր քանի մը
ազօթք ամմեն որ իրեն փիսիսալ. պէտք է իր առուած
լըսն՝ իրեն բարեխօսութիւն այսէ ընդունած շնորհքնիս
բանեցնենք, մեղքէն հեռու կենանք, բարեգործու-
թիւն ընենք, և այ շնորհքին մէջը մեռնինք. չե նէ,
մեղքի մէջ կենալ և յուսալ որ սուրբ ածածնայ բարե-
խօսութեամբը կը փրկուինք, յանդպնութիւն է, սուրբ
ածածնայ բարեխօսութեանն անարժան կընէ զմարդն,
այնպիսին իր մեղքին մէջը կը մեռնի և կը դատապար-
տուի։

Ոմանք ալ աս կամ ան ածածնայ վրայ աւելի վսաս-
հուի ունին. մէկը վարդարանի ածածնայ, մէկալց հան-
գերձից, մէկը լորեմոյի, մէկալն ուրիշ ուխտատեղին
մը ածածնայ աւելի ջերմեառնդութիւն կընեն, մաքեր-
նին դնելով որ ան ածածինէն պիտոր ընդունին ուղած
շնորհքնին։ Քանի ածածին կայ՝ չեմ գիտեր. սուրբ
եկեղեցին մէկ հատէն ուրիշ չի ճանչնար. ուր որ ալ
ըլլոյ, ինչ անուն ալ ունենայ, միշտ նոյն սուրբ ածա-
ծինն է, ոչ աս տեղն է, ոչ ան տեղն, երկինքն է միայն։
Ուրեմն որ աեղի պատկերքին կամ արձանին առջնն ա-
զօթք ընենք նէ, միշտ դիտաւորութիւննիս պիտոր ըլ-
լոյ բուն սուրբ ածածնայ որ երկինքն է՝ ազօթք ընել։
Հապա ինչո՞ւ դրաւած են ուխտատեղիներն, ու հոն
աւելի գիւղաւ կընդունինք խնդրած շնորհքնիս։ Չե
թէ անաեղի եղած ածածինն ուրիշ տեղ եղածներէն
աւելի զրաւոր է. այլ ուխտատեղիներն երթալով
ձումբուն նեղութիւնն ապաշխարանք մը կըլլայ մեղք։
հռն աւելի ջերմեառնդութեամբ և աւելի հաւատքով
մը և վստահութեամբ ազօթք կընենք, ու սուրբ ածած-
նայ ալ աւելի պատիւ մը կըլլայ հեռուէն իր ոտքն եր-
թալնիս։ թէ որ չե, ուր որ իրեն ազօթք ընենք՝ նոյն
է. ուստի աս կամ ան պատկերքին կամ արձանին վրայ
հաւատք ունենալ, ու կարծել որ աս կամ ան ածածինն
ուղած շնորհքնիս ապահով կուտայ, աւելորդապաշ-
տութիւն է։

Դուն ասանկ կըսեն, բայց աս աւելորդապաշտութիւն

ըստ բաներովց մնեք շատ անդամ՝ ուզած չնորհքնիս
առինք, կըսեն ումանք :

Ես ալ պատաժիսն կուտեամ որ շատերն ալ ասոնց-
մով չնորհք մը չտախին . ուրեմն ատոնց վրայ պէտք չէ
վատահանալ : Թէ որ ուզածնիդ աս աւելորդապաշ-
տութիւններով եղաւ նէ, դիպուած մըն է . իսկ թէ
որ գիպուած չէ նէ, ալ գէջ կըսէ սուրբ Ուսկեբերանն
ու սուրբ Օգոստինոս . վասն զի նշան է որ սատանան
զմեղ խաբելու և աւելորդապաշտութեան մէջ հաս
տառելու համար՝ ուզածնիդ ըրաւ, որ այ պատիւն իմեն
յափշատիէ : Փախչինք ուրեմն աւելորդապաշտութէ .
գասն զի ասով սատանային ապաւինած կըլլանք, այ
մծ նախատինք կընենք, և իր պատժոցն արժանի կըլ-
լանք :

Հիմայ գանք ծածուկ և ապագայ բաները գիտանալու
եակէ եղողներուն : Ինչ հնարքներ որ աս բանիս հա-
մար կը բանեցընեն, բոլորն ալ աւելորդապաշտութիւն
են, վասն զի անոնք ոչ բնական և ոչ գերբնական կեր-
պազ կրնան ճանչընել իրենց՝ ծածուկ և ապագայ ըլ-
լալու բաները : Ուստի անոնք որ լոթէն կամ մի ճակով
ելլելու թիւերն՝ աս կամ ան բանէն կը գուշակեն հաւ-
տարզ, աւելորդապաշտութիւն է ըրածնին : Անոնք որ
հմայողներու (ֆալմիներու) կերթան գիտանալու հա-
մար որ ուր ծածկուած գանձ կրնան գտնել, կամ ով
է բաներնին գողցողն, ուր է կորսրնցուցած բաներնին,
շան ասլրին պիտոր թէ քիչ, դժբախտ պիտոր ըլլսն թէ
երջանիկ, կարգուելու ըլլսն նէ՝ զաւակ պիտոր ունե-
նան թէ չէ, մահուշափ մեղք կը գործեն՝ թէ որ անոնց
ըստին հաւտան նէ : Մանաւանդ թէ հաւտան չի հաւ-
տան միշտ ծանր մեղք է ըրածնին երբոր ատ հարց-
մունքները կընեն հմայողներուն . վասն զի գործակից
կըլլան անոնց մահուշափ մեղքին՝ որ կընեն խաբելով
ասմիկն իրենց սուռ գուշակութիւններովն . և անիրա-
ւութեամբ ուրիշները կթելով : Զեմ կրնար հասկընալ
որ ի՞նչպէս գեռ անանկ անմիտ և անտնկ ագէտ մարդիկ
կը գտուին, որ անոնց կը հաւտան : Ի՞նչպէս կուզէք
որ գիտանան գանձ ծածկուած տեղերը . թէ որ գիտ-
ային նէ, ձեզի չեին ըսեր, իրենք կը հանեին ու կը
հարուստանային, կարօտ չեին ըլլար ատ արուեստը բա-
նեցնելու՝ որ իրենց ապրուստը գանեն : Ի՞նչպէս կու-

զեք որ ըլլալիքը դիտնան . թէ որ գիտնային , առանկ աղբատ ու ոզորմելի չեին մնար՝ ինչպէս որ են առ արուեստն ընողներուն ամմենքն ալ : Ըլլալիքն ած միայն դիտէ . մարդարէներուն ալ . ինչ որ ապագայ բաներ դիտցան ու գուշակեցին , ինքն յայտնեց : Ի՞նչպէս կու . զեք որ առ խենթուիսելուռ իրենց ըրած բաներովն ըլլալիքը դիտնան , գծեր կըօրակներ քաշելով . ձեռաւ ընիդ մատուցնիդ նայելով . ափերնուուդ միջի գծերը՝ ճակաանիդ՝ դէմքերնիդ՝ հատակնիդ կամ աստղերը՝ մոլորակ . ները դիտելով ձեր ինչ ըլլալիքը կամ ընելիքը զուրցեն : Բան մըն ալ չեն դիտեր , խաբերայ են , կուզեն ձեր սորկովն ուստիլ խմել : Խակ գուք առընիդ կորսնցը . նելէն ՚ի զոտ՝ մահուշափն մեղք ալ կը գործէք աւել լորդապաշտութեամբ : Իրաւ է որ երբեմն ըսածնին կելլէ , բայց որչափ անգամ ալ չելլեր . ուրեմն ե . լոծ առենց չէ թէ իրոք կը դիտնան ըլլալիքն . այլ ած այնպէս առանելուն համար՝ դիպուածով ըստ . նին կելլէ :

Միթևնու գքսերուն մէկն որ մը հարցուց ասազերէն բախտ գուշակողներուն մէկուն որ որչափ պիտոր ապրեր : Ան ալ ըստաւ որ երկան ու փառաւոր պիտոր ըլլայ քու կեանդր : Դուքսն ըստաւ . հապա գուն որչափ պիտոր ապրիս : Գուշակն ըստաւ . Ասազերը կը ցցընեն որ երկան կեանդր պիտի ունենամ : Ան առենց գուքտն ըստաւ . Աս անգամ քու աստղերդ քեզ կը խաբեն , հիմայ կիմանաս որ ծուռ է ըստածնին . ու մէկէն զինքը հան սպաննել տուաւ : Աս է անոնց ապագան գիտնալը :

Կմաննապէս երազի հաւատան ալ աւելորդապաշտութիւն մըն է . զասն զի երտզը զերաբերութիւն մը չունի ամմենին ապագայ ըլլալիքներուն հետ , թէ որ այլու խրկուած յայտնութիւն մը չէ նէ , ինչպէս սուրբ ածահորդ եզաւ : Քանիներ կան որ գիշերը քուներնուն մէջ թիւեր կը առենեն , առառանց կելլեն ընթին կը գրուին , մատքերնին գնելով որ պիտոր վաստին : Ասոր նման որչափ օրինակներ կընայի բերել , որոնց ամմենն ալ աւելորդուպաշտութիւն ու ծանր մեղք են , ինչպէս ամմեն ած արաններն ու սուրբ հարք կըսեն միաբան . և անոնցմէ եւել սուրբ գիրքն որ առ ամմեն աւելորդապաշտութիւնները կարգիլէ . և այ առջին առ բաները պիզծ ու գարշելի են կըսէ . “ Մի գտանիցի ՚ի քեզ .

որ գիւթից գիւթօւթիւն և հմայիցէ , և հաւահարց լինցի , և կախարդից կախարդանք , և նշանագետ լինցի ու ՚ի դմբակալս հարցանելոց . քանզի պիզծ է աւան սմնայն որ առնէ զայն , դի վասն այսպիսի գարշելեաց սասակեացէ զնասա տէր ՚ի քէն , . (բ . Օրին . ժը . 11 :)

Գանձի մը աւելըրդապաշտ և անօգուտ զդուշութիւն ներու վրայ ալ պէտք է խօսիմ , որ կընեն ոմանք : Ուրբաթ օր Շամբայ ելլոց՝ վտանգի կուգայ կըսեն , ան օրը ուսն չեն փափեր , գաշնագրութիւն և ասոնց նման բաներ չեն ըներ , անյաջող կերթայ ըսելով : Ի՞նչ խելք . գրաւան ռարբաթ ըլլալն ի՞նչողէս կրնայ գժբախտութիւն գատճառ ըլլալ . ուրեմն հին ատենի հեթանաներուն պէս՝ օրացար այսինքն գէշ որ պիտի ընդունինք . աեւ մէք ի՞նչ աւելըրդապաշտութիւն : Նմանապէս մէկը մնէն ելլելու ատենը՝ ուրբը բանի մը կը զարնէ , մէկէն ես կը գառնայ և ան օրը գուրս չելներ , միուրը գնելով . որ եցէ նէ՝ գժբախտութեան պիտոր հանգիպի : Հարս ու փեսայ պատկուելէն կը գառնան . ով որ առջի քայլը կառնէ , անիկայ առաջ պիտոր մեռնի կըսեն : Մէկը մնդանի կը հրաւելիրուի . նստելու ատեն կը ատենէ որ սասակիւթ հոգի են սեղանին վրայ . մէկէն կառնէ կը քայլէ . վասն զի կըսեն որ տառուիրեքին մէկը պէտք է որ մանի : Ուրիշ մին ալ կը ըսէ որ տան մը վրայ բաւ կը խօսի , միացը կը զնէ որ ան անէն մէկը մեռնի պիտոր : Կընայի առոնց նման անթիւ աւելըրդապաշտութիներ դատամլ . որ շատերը կը հաւատն , մննաւանդ կնկակիք . բայց ըստածներէս մնացածն ալ կընաք հասկընալ :

Փոփչինք ուրեմն . սիրելի որդիքո , զդուշանանք աւելըրդապաշտութենէ . ինչուան հիմայ կրնար ագիւթիւնն զնեղ անմնդադիք ընել . բայց հիմայ որ լուեցիք իմացուք ի՞նչ ըլլալը՝ չեք կրնար զնեղ արդարացընլ . ուրեմն զդուշացիք : Թէ որ չէ , ած պաշտելու մեջ՝ սասաննան կը պաշտէք , այ պտտիւն իրեն աալով . խղճնառնքնիդ կը ծանրաբեռնէք մահուշափ մեղքով , ու սնտափ յաւառով գուգ զնեղ կը խարեւք : Գիտէնք սմինն բան ուստից պիտոր յուստնիք . այսմէ՝ որ ասմինն բան կընայ ընել ու կընէ . իր վրայ գնենք ամինն յոյմիքիս , զինքը սիրենք . զինքը պատուենք , որ արժանի ըլլանք յաւիտեան զինքը վայելու :

ՅՈՐԴՈՐԸԿ ՃԻ •

Ասուն երիբուր ուստանի իրանուն վրայ :

“Մի առնուցուս զանուն տեառն այ քո ՚ի վերայ
անոտեաց,, . (Եւմի . կ . 7 :)

Դատուծոյ պատուիրանքներուն առջինը բացատրե-
լէն ետքը, հիմայ երկրորդը կըսկիմ բացատրել. որ է
այ անունը պարագ տեղը բերան չամանել: Առ պատուի-
րանքով ած մէկ կողմանէ կը հրամայէ որ պատունքը
ու փառաւորենք իր սուրբ անունն, ինչպիս հոյրմբը
մէկնելու ատենս խօսեցայ առ պարագերնուս վրայ, մե-
կալ կողմանէ ալ կարդիլէ՝ իր անունը չամարդել պա-
րագ տեղը բերան առնելով, կամ դէշ բանի դործա-
ծելով, ինչպէս շտաերը կընեն բարիութեան մէջ՝ ու-
րիշ անկարգ անվայիլ խօսքերու հետ այ անունն ալ
խառնելով, պէտք չեղած կամ սուսատեղն երգում ընե-
լով, և ած իրենց սուսմեանը վկայ բերելով: Նոր
վրայ է որ պիտի խօսիմ այտոր, այսինքն երգում ընելու,
որով այ անունը կրնայ մէկը թէ յարգել և թէ նա-
խատել:

Ի՞նչ է երգումը. Երգումն է այ անունը վկայ բերել՝
մեր խօսքը կամ խօսամանքը հատատելու համար: Առ
է բուն երգումը. ասկէց ՚ի զատնզովքով երգում ընել
մին ալ կայ, զոր օրինակ՝ թէ որ սուս է ըստան՝ ած զիս
պատժէ. թէ որ ասանկ չէ նէ՝ ած կետիքս տանէ, աշքա
կուրինայ և այլն. բայց ասոր վկայ եկած կիրակուան
յարգորակիս մէջը կը խօսիմ: Երգումը խօսքով ալ
կըլլոյ, առանց խօսելու ալ. խօսքով կըլլոյ երբոր մէ-
կը անանկ բառ մը կըսէ՝ որ իրոք Սատուան վկայ բե-
րել է. զոր օրինակ՝ Երգում կընեմ որ առ ասանկ է՝
կամ երբոր այ անունն ալ իրոք մէկը կը յիշէ. ինչպէս
Պօղոս առաքեալը կընէ. “Ահաւասիկ առաջին այ, զի
ոչ ստեմ,, . (Գողոտ . ա . 20 :) “Այլ ես վկայ զած
կոչեմ,, . (Ք . կ-ընի . ա . 23 :) Աւստի թէ որ մէկը սոսկ

բանելու ըլլայ . պատիւ կը գնեմ որ աս ասանկ է , թէ
որ աս ասանկ չէ նէ՝ սուտպուց ըլլամ , և այլն . եր-
դում չէ ըրածը , վասն զի ած վկայ չի բերեր աս խօսքե-
րով : Խոկ առանց խօսելու երդումն է՝ երբոր մէկը ոք
աւետարանին կամ արբոր մասունքի կամ ուրիշ որրա-
զան բաներու վրայ ձեռք կը դնէ . կամ այ անուանը ահ-
ք՝ որբազան բաներ վկայ կը բերէ . զոր օրինակ ուուրբ
հաւատողը , սուրբերը , խաչը , և այլն . վասն զի աս բա-
ներս վկայ բերելն՝ ած վկայ բերել է . որովհետև այ
փառքը մասնաւոր կերուով աս բաներուն վրայ կերե-
նայ : Անոր համար ԳՅ աերն մեր կը սէ . “ Որ երդուաւ-
ի առաջարն , երդուու ’ի նա և ’ի բնակիչն նորա . և որ
երդուաւ յերկինս , երդուու յաթուն ևյ և յայն որ
նասին ’ի վերայ նորա , . . . (Մատ . իդ . 21 .) այսինքն ոզ
որ առաջարն վրայ երդում կը նէ . այ վրայ կը նէ՝ որ առ-
ձարին մէջը կը բնակի . և ով որ երկրնքին վրայ եր-
դում կը նէ . այ վրայ կը նէ՝ որ երկինքը կը բնակի :

Բայց երդումը երդում ըլլալու համար , խօսքով ըլ-
լայ՝ առանց խօսելու ըլլայ . պէտք է որ երդում ընուն-
իրք դժաւաւորութիւն սանենայ երդուննալու , այսինքն
ած վերայ բերելու . թէ որ չէ , երդում ըլլար . ինչպէս
որ մէկը թէ որ խօսքով միայն հաւատքի գէմ բան մը
բան՝ առանց ըստածը հաւատլու , հերետիկս ըլլար : Ա.
անք աղէկ խմանալին ետքը , հիմայ գանք մեր բնարա-
նին :

Քրիստոս աերն մեր սուրբ աւետարանին մէջը կը սէ .
“ Լուտրուք զի ասացաւ ասաջնոցն՝ մի երդնուցուս
առաւ , բայց հաւաւացես աեառն զերդմունս քս՝ այ-
նա ասեմ ձեզ՝ ամեննեին մի երդնուուլ . . . այլ եզլցի ձեր
բան այսն այս , և ոչն ոչ . զի աւելին քան զայն ’ի շարէն
է . . . (Մատ . Ե . 33 .) այսինքն դժանէք որ առաջիններուն՝
այսինքն հրեից՝ արդելուած էր սուստ երդում ընելը .
պէտք եր որ երդումին կաաւարեին . բայց ես ձեզի կը-
մեմ որ ամեննեին երդում չընելք , այլ եղածին՝ այս ըսէք .
չեղածին՝ ոչ . վասն զի անկէց աւելին գէշէն առաջ կու-
գայ : Ցեսէք որ գէշ է շրսեր . հապայ գէշէն առաջ
կուգայ , այսինքն գէշութենէ՝ ինչպէս սուրբ Ուսկերե-
րանը կը մեկնէ . վասն զի մարդիկ մէկմէկու վրայ չեն
կառահիր իրենց գէշութեանը համար , և ըստանին հա-
սացնելու համար՝ ած վկայ կը բերէն :

Աս խռպովս կարծես թէ քն աերն մեր բողոքովին կարգիլի ամմեն աւսակ երդումը . բայց անանկ չէ . որ հաւատըը կը սորզվեցնէ , ինչպէս սուրբ եկեղեցին քանի ժաղովքներու մէջ որոշեց , որ երդումը ըստ ինքեան աղեկ ու բարեպաշտական բան է , և անով ած կը փա . ռաւորուի . վասն դի ած վկայ բերել՝ ըսել է որ ինքը բողոքովին խմաստութիւն է , չի կրնար՝ ոչ խարել և ոչ խարուիլ . բալորովին արգարութիւն է՝ որ կը պատճե սուա երդուազներուն նաև ծածռէն նենդութիւնը . գերագոյն տէր է՝ որուն իշխանութիւնն ու միայնութիւնն ամմեն վէճ ու տարաձայնութիւն կը լմննցնէ , ամմեն տարակոյս կը վերցնէ : Ուստի սուրբ գրոց մէջ ալ կը դանենք որ սուրբ նահապետներն Աքրահամ իսահամի և Յակոբ երդումը ըրբն , Դաւիթն մարգարեն ալ ըրաւ , Պալս առաքեալն ալ ըստաւ “ Վկայ է ինձ ած , . (Համ . մ . 9 .) Յայտնութեան գրքին մէջն ալ կըսէ որ հրեշտակն երդում ըրաւ . “ Երդուաւ ՚ի կենդանին յափանից , . (Ճ . 6 .) Նաև ած քանի տեղ սուրբ գրոց մէջ ինք իր վկայ երդում կընէ . “ Յանձն իմ երդուայ , ըսելով : Ուրեմն ինչ ըսել կուզէ քն աերն մեր , “ ամեննին մի երդուուլ , ըսելով : Ըսել կուզէ որ առանց հարկի և առանց մած օգտի մը պէտք չէ երդում ըսել . այլ օրինաւոր պատճառի համար և զգուշութիւնը պէտք եղած թէութիւնները պահելով : Արո՞նք են առ թէութիւնները . իրաւունք , արդարութիւն ու նշանառութիւն , ինչպէս ած Երեմիա մարգարեին բերնովք կը սորզվեցնէ . “ Երդնաւցուս թէ կենդանի է աեր , Զըմարտութեամբ իրաւամբք և արգարութեամբ , . (Երեմ . դ . 2 .)

Ուրեմն երդում ընելու համար՝ նախ իրաւունք պէտք է ունենալ , այսինքն պէտք չէ թէթէ բաներու համար մէկն երդում ընել , այլ քննելով իսկէնմասնեամբ որ առ բանին համար կաժէ երդում ընել , հարկ մը կամ մեծ օգուտ մը կայ ծայրը . թէ որ չէ , աւելորդ տեղն այ անսանց բերան տռնել կըլլայ՝ երկրորդ պատճի բանքին դէմ : Երդում ըստած պղոփ բան չէ որ թէթէ բանի մը համար , ուր որ ըլլայ , երբոր ուզես նէ ընես : Ամմեն կրօնքի մէջ ամմեն ատեն , երդումը սրբազն բան մը կը սեպուէր , ու նոյն իսկ կռապաշտ աղդերը ծանր բանի համար միայն երդում կընէին : Հրեաներն

շ. Բնշուես Փիլոն երայեցին կը վկայէ , առանց հարկի երդում չեին ըներ . և երրոր հարկ կը լլար , ուղի վկայ կեցւին . ձեռք ձեռքի կողուցած , երինք նայելով կերդնումն : Իսկ քրիստոնեայք առջի առեններն անանկ մեծ բան կը սեպէին երդում՝ այ անունը բերան առնելը . որ ժամու մէջ միայն կերդնումն , ձեռաշնին սուրբ սեղանին կամ արքոց մասունքներու վրայ գրած ու ծոմ բերնավ , դրեթէ սրբութիւն առնելու պէս : Բայց հիմակուսան քրիստոնեաններն անանկ թեթև բանի մեջ գրած են երդումն որ՝ առանց հարկի , չնցին բաներու համար կերդնում . չէ թէ սուրբ վկայ , չէ թէ ձեռք ձեռքի բերած , չէ թէ ժամու մէջ սուրբ սեղանի վկայ ծոմ բերնավ , այլ ուր որ հանգիպի նէ , ու անլ խմլու առն , ափեղցիեղ խօսելու բամբասելու առն , որ ճանուցները խաղալու առեն , ինչուան անարդ ու բերան շառնելու անդուանք՝ մեղքի մէջ ալ՝ այ սուրբ անունը բերաննին կառնեն , ած իրենց վկայ կը կանչեն : Ա՛ս է այ անունը պատուելնին , աս է այ երկրորդ պատուիրանքը պահելնին :

Սուրբ Օգոստինոս՝ շեմ կրնար հասկընալ կը ու , որ Բնշուես քրիստոնեից մէջ այսշափի հասարակ եղած է երդում . խօսք մը չեն ըսեր , առանց այ անունը բերան առնելու : Ի՞նչ կըսէիք՝ թէ որ մէկն ուզէր որ թագառը վկայ ըլլոյ կատուին մուկ մը բանելուն , մը ին պանիրը կրծելուն , կամ առանց պէս չնցին բանելու : Խելք ալ՝ քաղաքավարութիւն ալ չունի կըսէիք . որ ասանկ անարդ բաներու համար կուզէ որ թագառը խօսնարհի վկայութիւն առայ : Ի՞նչ աներեսութիւն պէտք է ուրիշն ունենան ան քրիստոնեաններն որ ած վկայ կը կանչեն չնցին և անարդ բաներու մէջ : Բայց եկաւը նայէ որ հասարակ եղած է աս անկարգութիւր . կերդնումն , ած վկայ կը կանչեն , ի՞նչ բանի համար . չնցին պատմութեան մը որ կը պատմեն , պղտի խոսամունքի մը որ կընեն , հաւատացնելու համար որ աս կամ ան բանն այսշափի կամ այնշափի կամէ , անկէց պակասի չեն կրնար առը . առանկով ուսակ մը առելի վաստղիելու . համար , ու շատ անդամ ալ առանց պատճառքի . երդում կընեն : Կարեցի բան է կըսէ սուրբ Ոսկեբերանը զարմանալով , որ քրիստոնեայ մը չի գիտնայ այ ի՞նչ ըլլով , և ինչպէս յարդութեամբ այ անունը բե-

բան առնելու է : Տաճիկ առճիկ ըլլալով Մէհմադին անունը բերան շառներ առանց յարգութեան և առանց մեծ պատճառի . իսկ քրիստոնեայք չնշին բանի համար . կատակի համար ալ . առանց յարգութեան այ անունը կուտան . սոսկալի բան :

Ի՞նչ է պատճառը . սիրելի որդիքս , որ ասանկ մէ-կէն երգումի կը վաղէք . այ անունը կուտաք : թէ որ երգում չքննիք նէ , մեզի չեն հաւատար կըսէք : Ի՞նչ-պէս կըլլայ , ուրեմն անուն չունիք , սուտղուց ելած է անուննիդ . կըսէ սուրբ Բակերերան . վասն զի թէ որ աղէկ ու ճշմարտախօս մարդիկ մեղուէիք նէ , հակամ չէ ըսելնիդ հերիկ կըլլայ . ինչպէս Քէ աէրն մեր կըսէ աւետարանին մէջը . “ Այլ եղջի ձեր բան՝ այսն այս . և ոչն ոչ . զի աւելին քան զայն ՚ի չարէն է , : Ուրեմն սովորութիւն ըրէք միշտ ճշմարիտ խօսելու , թող մէյ-մը ամմենքը ճանչնան որ գուք միշտ իրաւը կըսէք , ան առենը աեսնէք որ առանց երգումի կը հաւատան ձեզի : Թէ որ չէ , կը կարծէք որ երգումընելով խօսքերնուդ աւելի հաւատան . կը խարուիք . վասն զի ով որ գիւրաւ երգում կընէ , ըսելէ որ երկիւղած մարդ չէ , և անոր համար չէ թէ միայն սուտ կրնայ զուրցել . այլ նաև սուտ երգում ալ ընել . ասանկով աւելի կը աարակու-սին ըստածին վրայ : Ուստի կըսէ Փիլոն երբայիցին . “ Եր-դումընելու սովորութիւնը՝ սուտղուցութեան նշան է , չէ թէ ճշմարտախօսութեան , :

Աս է ստէպ երգում ընողներուն գժբազգութիւնը . կըսէ սուրբ Ոսկերերան . ամմեն պղտի բանի համար երգում ընելու վարժած ըլլալով . սուտ երգումն ալ գիւրաւ կընեն . կըսկին տարակուսական բաներու վրայ երգումընելէն , եաքը սուտ բաներու վրայ ալ կընեն , ու ծանր մեզքի մէջ կիյնան , սուրբ գրքին ըստ-ծին պէս . “ Որ երգնուցուն հանապազ , ՚ի մեզաց ոչ սրբեացի . այր շատերգումն լցցի անօրէնութեամբ , . (Սէրա + . իդ . 11 .) Անոր համար է որ որոնց բերանը երգումընելու վարժած է և չեն ջանար չար սովորու-թիւնին շըտկելու , մահուշտափ կը մեղանչեն . վասն զի զիրենք վտանգի մէջ կը դնեն սուտ երգում ալ ընելու : Երգումը գեղի սէկս գործածելու է , կըսէ սուրբ ա-գուինացին . գեղը երբ կառնենք . երբոր հարկ մը կամ սգուտ մը կայ առջնիս . ասանկ ալ երգումն առանց

հարկի կամ օգտի պէտք չէ ընել։ Առ է Երեմիա մարդարկին խօսքը։ “Երդնուցուս իրաւամբք,, . չէ նէ, այ անունը պարագ աեղք բերան առնել կըլլայ՝ Երերորդ պատուիրանքին գէմ։” Մի առնուցուս զանուն այ քո ընդունայն,, : Եւ ով որ առանց պատճառի երդում կընէ, թէ և թէթև և իրաւ բանի վրայ ըրած երդումը՝ ներելի մեղք կըլլայ, բայց թէ որ սուտ բանի վրայ է։ Կամ զի՞նքը վանդի մեջ կը դնէ սուտ երգում ընելու՝ մահուչափ մեղք կըլլայ։”

Երդումն ազէկ ըլլալու երկրորդ թէութիւնն է արդարութիւնը։ “Երդնուցուս արդարութեամբ,, . այսինքն արդար և օրինաւոր բաներու վկայ պիտօր ըլլայ Երգումը, չէ թէ գէշ ու մեղանչական բաներու։ Ավոր երգում կընէ մեղք գործելու, ներելի ալլայ գործելու մեղքը՝ միշտ երկու մեղք կընէ։ մէյմը այ գէմ ընելուզելովը, մէյմն ալ աւելի ծանր մեղք՝ իրեն ատշոր կամացն ած վկայ ընելով։ վասն զի սոսկալի նախապէնք կընէ այ, իրեն գէմ ընելու անիրաւութիւնն իրսուրը անուտամբը հաստատելով։ Ասկէց ծանր կերպով զած բարկացնելչի կրնար ըլլալ. տէր մը կարգիլէ ծառային որ ատ բանը չընէ, իսկ ծառան՝ չէ թէ միայն կընէ սրդիլած բանը, այլ պրութեամբ կը կանչէ աէրն որ գայ աեւոնէ ու վկայ ըլլայ իր արդիլած բանին գէմ ընելն։ ասկէց մէծ նախատինք կընայ ընկէլ տիրոջը, համբերելու բան՝ ըրածը։ Ասկէց շափեցէք ինչ ծանր նախատինք կընէ արարած մը իր արարչին, երբոր անոր գէմ ընելէն ՚ի զատ՝ կը յանդգնի ալ կանչելու զինքն որ գայ աեւոնէ ու վկայ ըլլայ նախատանացն որ կուզէ իրեն գէմ ընել։”

Այսու ամենայնիւ որչափ օրինակներ ունինք տասնկանը էրդումն երգումներու։ Ասանկ էր Սաւուզին ըրած երգումը, սպաննելու ով որ պատառ մը հաց ալ ըլլայ՝ ուտէր, քանի որ ինքը փղշտացւոց բոլորովին չէր յազ-թած։ Ի՞նչ մէծ անիրաւութիւնն, մացընելիր հաղա-ատկն առանց պղտի յանցանքի մը։ բայց իր անօրէն երգումին համար իր զաւկին ալ չիխնայելով ուզեց մեռ-չընել զինվաթան, որ անօմի ըլլալով՝ քիչ մը մեղք կերեր էր։ “Շաշակելով ճաշակեցի սակաւ մի մեղք, և ահա մեռանիցմէմ ես։ (ա. թէ. ժէ. 43.) Առանկ եղաւ չերովդէսին երգումն ալ, որ իր անօրէն սիրա-

հարութեանը համար Հերովդիադային աղջկանն ըրտ։ Ինչ որ ուզէ նէ աալու . ան ալ Յսհաննէս Մկրտչին պլուխն ուզեց , ինքն ալ անդմումեամբ իր երգումը պահելու համար առաւաւ . Ասանկ են ան երգումներն ալ որ երբեմն քրիստոնեայք կընեն ոխերնին հանելու . իրենց թշնամուցք հետ ցիհաշտուելու համար : Ասանկ են ան երգումներն ալ որ մեղսակիցները կընեն՝ մէկմէկէ ցիրաժնուելու համար : Ասանկ է անոնց երգումն ալ որ եկեղեցական կամ քաղաքական իշխանութեն գէմ կընեն անզգամմարդիկ՝ ծածուկ պահելուիրենց ապաստամբութիւնն , և մէկզմէկ ցիմատնելու : Աս ամմնն երգումները մահուցտի մեղք են . ինչպէս նաև անոնք որ չըրած մեղքերնուն վրայ ըրածի պէս սուտ երգումկրնեն , կամ թէ և երգումնին սուտ ցլլայ՝ բայց ծանր մեղքի վրայ պարծելով կերպնուն , մահուցտի մեղք կը դործեն , ծանր նախատինք ընելով այ :

Ալ գէշն ան է երբոր աս տեսակ անիրաւ երգում ընողները՝ զիրենք պարտըկան կը սեպէն երգումնին պահելու . և իրենց անօրէն խոստամունքը կատարելու . ինչպէս Հերովդէս իրեն պարտք սեպէց սուրբ Յոհաննէս Մկրտչը գիտառել տալ անմեղ աեղք . Հերովդիադային աղջկանը խօսք տուած ըլլալուն համար : Ասիկայ մեղք մեղքի վրայ գնել է . ատանկ երգումը չէ թէ պահել այլ ցիպահելն է պարտքը . հերիք չէ որ իրենց չար կամքին վկայ կը կանչեն զած , կուզեն որ մեղքն ընել նուն ալ վկայ ըլլայ : Երգումը ած փառաւորելու համար եղած է , ինչպէս կրնայ պարտըկան ընել զմարդն ած անարդելու և այ գէմընելու : Ամմնն եկեղեցական օրէնք կը հաստատեն որ երգումը չէ թէ միայն ցի կրնար անօրէնութեան կապ գնել մարդուս վրայ , չէ թէ միայն ցի կրնար բարի վարուց գէմբան մը ընելու պարտաւորել զմեղ , այլ և ոչ երգունցած ըլլալուս համար պարտին կըլլանք աւելորդ և անօգուտ բան մը ընելու՝ որ ոչ մայ փառք է և ոչ ուրիշի օգուտ . և ոչ անանկ բան մը , որ թէ և բարի է բայց լաւագունին արգելք կըլլայ . ինչպէս կարգուելու համար եղած երգումը ցի զորեր . երբ կուտական վիճակին արգելք կըլլայ՝ որ շատ աելք գերազանց է քան զամուսնութիւնը : Ասկէց հասկըցիք որ կրնայ երգումը պարտըկան ընել զմեղ մեղք դործելու : Չէ , ատանկ երգումը երգում չէ .

բանի մը չի կրնար պարտըկան ընել զմղ, մանաւանդ պարտըկան ենք չփառհելու անանկ երգումը այ դէմ ըլլալուն համար : Մինեսկ ան երգումը պարտըկան ենք պահելու՝ որ արգարութեամբ եղած է . “ Երգնոցուս արգարութեամբ , . այսինքն երբոր օրինաւոր և արգար բանի վայ է ըրած երգումնիս :

Աղեկ երգումընելու երբորդ թէութիւնն է ճշմար տութիւնը . “ Երգնուցուս ճշմարտութեամբ , . Հարկ չի այ որ բացատրեմ ձեզ ճշմարիս երգումը ընելուն ինչ ըլլալն . ինքիրենուգ դիտէք որ ըսել է ած վկայ կանչել անանկ բաներու որ իրաւ են , որ գոնէ մզի անարակուսնի կերեան , չե թէ սուս կամ տարակու ական բաներու :

Աւրեմն սրոնք որ երգում կրնեն՝ աս ասանկ է ըսել . երբոր դիտեն որ անանկ չէ . կամ ասանկ չէ ըսել . լով . երբոր դիտեն որ անանկ է . որմնք որ տարակու տած բաներուն վկայ կերգնուն . որոնք որ երգումընելով կը խոստանան անանկ բան որ միտք չունին ընելու . կամ ունին ալ նէ՝ եսքը կը փոխեն ու չեն ըներ . առնց ամմնուն ըրած երգումն ալ ճշմարտութե դէմ է . սուս երգում է ըրածնին , ծանր մեղք կը գործեն . ած իրենց սառութեանը վկայ կը կանչեն , այ անունովն իրենց սուսը կը հաստատեն , ու թէ և թեթե բանի վայ ըլլայ՝ միշտ մահուշափ մեղք է ըրածնին : Ասուած որ ինքն է ճշմարտութիւն , անհուն ատելութը կատէ սառութիւնը . վկայ ընել ան իր սաւած սառութելը . և իր անունովը հաստատել խարէութիւնն , ասիկայ ինչքէ մոտքէ վեր սոսկալի նախատինք մը ընել է իրեն . կամ ագէտի տեղ դնելով դնենքն որ չի ճանչնար չի գիտուած է թէ իրաւ ըրած երգումնիս . և կամ անի բառի տեղ դնելով որ մեր սառութեանն ու խարէունը գործ ակից կը լայ : Ասկէց մեծ և իր ածային կատարելութեանցը դէմ սւրիւ ինչ նախատինք կրնայ ըլլուիլ իրեն :

Այս բանն աղեկ հասկընալու համար՝ ըսեք ինծի . մէկը կուզէ ուրիշը խարել . բայց դիտեալով որ դիմացինն իրեն չի հաւատար . կերթայ արժանահաւատ ու մած անուն ունեցող մարդու մը իր միտքը կը յայտնէ որ կուզէ խարել ան մարդն , և կըսէ . բայց պէտք է որ ինծի պէնես խարէութիւնս յաջողելու համար , պէտք է որ

գուս վկայես որ հաւաայ ըսած սուտիո , չէ նէ՝ ինծի
չի հաւաար : Ամանկ անշնորհք հրաւերքին ինչ կրսէր
մէկ առաքինի արդար և արժանապատիւ անձ մը . ինչ
պէս , ուրեմն զիս անանկ մարդու մը տեղ կը գնես որ
կարենամ քու սառւթեանդ քու խորէութենդ օգնել .
ու գործ ակից ըլլալ քու անօրէնութեանդ . ուրեմն զիս
ալ քեզի պէս անօրէն կը կարծես . գնա կորիր անզգում ,
և ոչ խօսել կուզիմ հետագ , և ոչ գիմաց երեցիր : Մաս-
ծեցէք ուրեմն որ ած ինչ կըսէ սուտ երգում ընազին՝
որ կուզէ որ ած իր սառւթեանը վկայէ , կուզէ որ օգնէ
իրեն սւրիշ խարելու : Ասկէց սոսկալի բան կրնայ ըւ-
լալ . բայց շատերուն ըրտծն աս է . զաւակը զհայրը
մայրը կը խարէ երգումով , ծառան և ազափինը զտէրը
կամ զխաթունք , յանդիմանութիւն մը չխսելու՝ պա-
տիժ մը չիկրելու համար : Երիկ կնիկ մէկզմէկ կը խա-
րեն երգումներով , անհաւաատրմութիւննին ծած կե-
լու համար . վաճառականը՝ բան ծախողը՝ գնողները կը
խարէ , երգում ընելով որ ապրանքն իրեն այնչափի
եղած է . Քանիները պարուք մը խալըսելու համար ,
բարեկամին շնորհք մը ընելու համար , պարգի մը ըն-
դունելու համար , սիրա կընեն սուտ վկայութիւն աս-
լու երգումով , ու ծանր մնաս ալ կը հասցընեն ուրիշ ,
որ պարտըկան են հասուցանելու , չէ նէ՝ գժոփքը բաց
է առջնին : Քանիներ ալ իրենց արուեստէն կամ պաշ-
տօնէն հարկաւորուած ըլլալով երգում ընելու , ինչպէս
դատաւորները՝ բժիշկները՝ փաստաբանները՝ հօտար-
ները՝ և այլն , կերգնուն որ իրենց պաշտօնին պարագն
ընեն , և ետքն ած գիտէ ինչպէս կը պահեն երգումնին :
Ո՞ն , աս ինչ անիրաւութիւններ է որ կընեն այ . իր նր
անունն ուրիշները խարելու համար բանեցնելով . շատ
գժուարաւ թողութիւն կը գտնեն այմէ . սուրբ գլքին
խօսքն է . “ Մի առնուցուս զանուն տեառն այ քո՞ի
վերայ մնուեաց . զի ոչ սրբեացէ տէր զայն՝ որ առնու-
ցու զանուն նորա ՚ի վերայ մնուեաց , . (Ելլու . ի . 7 .)
թէ որ ած իր անունը պարապ աեցը բերան առնողնե-
րուն աս սպառնալիքը կընէ , հապտ ինչ ըսելու է ա-
նոնց՝ որ այ անունը կը քաշկըսաեն իրենց խարեւութելը
հասաաաելու համար : Աստուած սուտ երգում ընող-
ներուն հետ չի հաշտուիր , կըսէ սուրբ Ռոկերերանը :
Թէ որ Անանիա և Սափիրա Պետրոս առաքեալին սուտ

մը ըսելնուն համար ինկան մնան՝ սոսկում բերելով
ամեննուն, թէ պիտօր ըլլայ անոնց՝ որ սուտ երգում
կանքն. այ անէծքը փանին պիտօր դայ, թէ հոս, թէ
անդին: Առաւածոյ անէծքը փանին պիտօր դայ հոս.
չէ թէ միայն իրենց՝ այլ բոլոր իրենց զաւկըներսւն ու
շնառնեացը, թշուառումեան մէջ պիտօր իյնան, աներ-
նին կործանի և յիշատակնին պիտօր շիմնայ: Սազմոսին
խօսքն որ կըսէ: “ինդրեցի, և ոչ գտաւ աեղի նորա,,.
շատ աներու վրայ կը աենուիր, սուտ երգումընելնուն
համար: Զաքարիա մարգարեին բերենովն աս բանս յայտ-
նի կըսէ ան: “Այդ են անէծք՝ որ ելանեն ՚ի վերայ,
երեսաց ամենայն երկրի... ամենայն ստերգման վեհժ
մտհու չափ՝ գովաւ խնդրեցի. և մացէ ՚ի տունս որոց
երգուուցուն սուտ յանուն իմ: և բնակեցէ ՚ի մէջ առն
նորա, և վախճանեացէ զնա և զփայտ նորա և զբարինս
նորա,,. (Զատ. Ե. 3:) Ալ գէշն ան է որ, թէ որ չա-
պաշտարեն, թէ որ սուտ երգուումով այ ըրած անար-
դանքնին չի հատուցանեն նէ, յաւիտենական անէծք մըն
ու անդին դայ պիտօր իրենց վրայ՝ գժոկիրին աանջանք-
ներուն մէջը. վասն զի ան իր արբայութիւնն անոնց
միայն խռատացաւ, որոնք որ քրիստոնէաբար կապրին,
սուտ երգում չեն ըներ, ըրած երգուումնին կը պահեն:.
“Ո՞վ եցէ ՚ի լեռան աետան, կամ ո՞վ կացցէ ՚ի տեղւոջ
որբութեան նորա... . Որ ոչ երգուաւ նենդութեամբ
չնկերի իւրում... . որ երգուու ընկերի իւրում, և ոչ
առէ,,. (Սով. իդ. 4: մդ. 5:)

Աւրեմն թէ որ կուզենք աս սոսկալի պատիմներէն-
խալըսիլ, միրելի որդիքս, պէտք է այ անունը յարգենք,
պարագ անզը բերաննիս չառնենք, մանաւանդ զցու-
շանանք անօվք սուտ բան չի հատատաել: Եւ առ մնդքին
մէջը չի յնալու համար՝ սուրբ գլուխն խրտոր պահենք,
բերաննիս երգում ընելու շխորվեցնենք, որպէս զի
սուտ երգում ընելու կտանգ չըլլայ: “Մի ընդելու-
ցուցաներ զբերան քո ընդ երգուամ: զի այր շատեր-
գուամ ՚ի մազաց ոչ ազատի, և ոչ ՚ի բացեայ ըլցին ՚ի
առնէ նորա հարուածք,,. (Սիր. իդ. Գ. 12:) Երգում
ընելքն առաջ ազէկ մասածենք, խօսքերնիս կշռենք, որ-
պէս զի երգուամիս մարգարեին ըսածին պէս ըլլայ “Ի-
րաւամիք, արգարութիւն ու ճշմարտութեամբ,,: Բայց
ամենէն աղէկը, որչափ կինանք՝ քիչ երգումընելն է,

կըսէ սուրբն Օգոստինոս . վասն զի սուռ երդումը մա-
հուշափ մեղք է , իրաւ երդումը վասնգաւոր , երդում
չընելէն ապահովը չիկայ :

ՅԱՐԴՈՒՐԱԿ ՃԻԱ .

ՆԵՎՀԱՆ ԵՐԴՈՒՄ ԸՆԵԼՈՆ , ԱՆԵԺԻ և ՀԱՐՄԱՂՄԱՆԻՆ :
Քայ :

Այսկալի աեսակ մը երդումի է ինքը զի՞նքը նզովելն
և ինքիրեն վայ չարամազթութիւն ընելը : Ասոր վայ
խոսացայ որ զատ խօսիմ . որպէս զի աս առթով կա-
րենամ խօսիլ նաև ուրիշներու անէծք ու չարամազթու-
թիւն ընելու գարշելի ախտին վայ :

Նզովքավ երդումը ընելն է , երբոր մէկը չէ թէ միայն
կերգնաւ՝ այլ նաև նզովք կուտայ ինք իրեն . զոր օրի-
նակ կըսէ “ Երդում կընեմ որ աս առանկ է , թէ որ
ասանկ չէ ” ած զիս պատժէ , աշքս կուրինայ , մասնիմ , , ,
և այլն : Երբոր ճշմարիտ բանի վայ է երդումը , և ծանր
պատճառ . մը կայ երդում ընելու , աս կերպ երդումն
ալ օրինաւոր է , որպէս զի մէկը չիտրակուսի ըսած-
նուս վայ : Կը աեսնենք սուրբ գրքին մէջն ալ որ աս
երդման ձեւը կը բանեցուի . “ Օ՞ն և օն արտասցէ ինձ
ած , , , որ ըսել է ած իս պատժէ ” թէ որ աս բանս յը-
նեմ , կամ թէ որ աս ասանկ չէ նէ : Գէշն անոնց ըքածն
է որ ամմնն պարապ բաներու մէջ , ամմնն տարակու-
սական խօսքերու մէջ , շատ անգամ նաև սուռ բան հաս-
տառելու . համար , աս աեսակ երդումներ կընեն . “ Լե-
զուս չարինայ ” թէ որ ըսածն իրաւ չէ նէ , ոսքս կուրի ,
աշքս կուրինայ , մահը կամ կրողը կամ սատանան զիս
բանի , , , և այլն : Ասիկա քրիստոնէի բերան է . հերթը
չէ որ ոյ սուրբ անունը պէտք չեղած աեղ բերանին
կառնեն , անէծքի ու նզովքի մէջ ալ կը բանեցընեն :
Ո՞վ առեր է քեզի ատ լեզուն՝ որ կուզես չըրնայ , առ
տոքն որ կուզես կուրի , աս աշքն որ կուզես կուրինայ ,
առ կետնին որ կուզես վերնայ : Ասոնց բոլորն ալ ոյ
պարգեն է , ինքն է ատոնց տերը . “ Ես սպանանեմ , և

և կեցուցանեմ. հարկանեմ և թշվեմ,, . (Տ. Օքն. լր. 39.) Որմէնն է առ հոդին՝ որ ունիս. այ ստեղծածն է, ու Քնի անգին արունովը գնուած։ Իսկ գուն ստուխով մը հաւատացընելու համար, քու բարկութիւնդ թափելու համար, կիշես ապլու սատանային՝ որ Եյ մեծ թշնամին է. ասկէց սոսկալի Բնէջ նախատինը կրնաս ընել այ։ Թող գիտնան ալ առ մեզքն ընսղներն որ իրենց անէծքն ու չարամաղթութիւնը եաբը եաբը կը կատարուի, վերջապէս ստանան զիրենք կը քաշէ գժովով կը տափի, ուստից չեն կրնար խալքսիլ յաւիտեան։ Թող գիտնան մասնաւորապէս ան զաւկըներն ու ծառաները, որ իրենց պակառութիւնը կամ սաւերնին ծածկելու համար՝ մէկէն անէծքի կը վաղեն, “ Ձեռքս չոր նայ՝ թէ որ առք նէ, կայծակն իս զարնէ՝ թէ որ սրւու կնիսիմ նէ,, , ըսելով։ Թող գիտնան ան կնիկներն և ողիկներն ալ, որ ըրածնին ծածկելու համար անէծք ու նզովք չի մնար որ վրանին չիկանչեն, ինչուան հոգիներնուն գառապարառութիւնն ալ։ Սոսկալու բան։ Դի առ անէծքները գլուխինին պիտոր դայ. ուրիշ Շար շնդոյ՝ խելուրնին գլուխինին ժողովելէն՝ ի զատ. պէտք է առ չոր սովորութիւնը մէկդի ձգեն, և ըրածնուն վրայ առաջխարեն, որպէս զի առ սոսկալի թշուառութենէն խալքսին։

Թէ որ պէտք է զդուշնանք մենք մեզի անէծք ու չարամաղթութիւն ընելին, որսվիետ հոդիներնուս ցիմնայել է, ուրեմն պէտք է ուրիշներուն ալ անէծք ցառնք չարամաղթութիւն ընենք, որսվիետ եղբայր գիրութեան գէմ է, ուրիշի ցիմնայել է։ Աս օրուան յորդարակիս նիւթին առ է։ Բայց առաջ պէտք է գիտնաց ո՞րն է բուն անէծքը. վասն զի սմանք խստավանձքի կուպան, անէծք տուի՝ չարամաղթութիւն ըրբ կըսեն. կամ թէ որ խստավանահայրը հարցընէ որ անէծք կամ չարամաղթութիւն ըրած են, հա՛ ըրի՝ կըսեն. Բայց ետքը հարցընես քննես որ Բնէջ էր ըրածնին, կը ուեսնես որ ծառային սատանորդի ըսեր է, զաւկին անէրես ըսեր է։ Արոնք անէծք չեն, անարդական խօսքեր են, չի վայեր, բայց շատ աարերութիւն ունին անէծքնեն։ Անէծքն է ուրիշի չարիք խնդրել, չարամաղթութիւն ընել, ուղել որ գժուափառութեան հանգըղի. Չոր օրինակ մէկուն կիրքը կելլէ, ու կըսէ. “ Մահը

աանի զքեզ, երեսդ կրողը տեսնէ, սատիիս, գմոխ-
քին տակն երթաս,, Ասոնք և տառնց նման խօսքերն
են բուն անէծք ըսածնիս:

Ըստ գէշ սովորութիւն է ու քրիստոնէի մը չի վայ-
ւեր, որ ոմանք քիչ մը կլլեւրնին ելլելուն պէս, ձե-
ռուընին եղած գործքը քիչ մը անյաջող գնացածին
պէս, կամ ինչ և իցէ բան մը իրենց կամքին գէմ և զա-
ծին պէս, կըսկսէն անէծք տալու: Ո՞րն արեց կանի-
ծէ; ուզելով որ անձրե գայ. ո՞րն անձրեց՝ ձիւնը հագը-
կանիծէ, ուզելով որ ազէկ օգ ընէ. մէկը ասքը կանի-
ծէ, մէկը ցուըրտը: Դարբինը իր գործիցները կանիծէ,
սալը, ուռը, խարտուց. գերձակը կանիծէ իր ատեզը՝
մկրան ու մատնոցը. խաղ խացողը թղթերն ու քուե-
ներն. երկրագործը բրիչն ու մանգաղը. մէկը կամէրը
կանիծէ՝ աղէկ չիքալելնուն համար, մէկալը ձին՝ ոս-
հելուն համար, մէկը գրիչն՝ աղէկ չիգրելուն համար,
մէկալը ճաննմը՝ զինքը ձանձրացընելուն համար: Ան-
խելք մարդիկ. խենթութիւն չին անզգայ և անքան ա-
րարածներու անէծք տալ, որ ըսածնիդ ալ չեն իմա-
նար, ըրածնին ալ չեն գիտեր. որչափ կուզէք նէ՝ ա-
նիծեցէք անոնք, իրենց գիտցածէն դուրս չեն ելլեր,
ոչ ձեր անէծքէն կը վախնան, և ոչ անովը ճար մը կը լ-
լայ ձեզի. ուստի անոնց հետ իյնալիդ ուրիշ բանի չի
գար, բայց աւելի կիրք ելլելու և մեղք գործելու: Ին-
չու որ անքան և անզգայ արարածները ոչ կամք և ոչ
ճանացմունք ունենալով, կըսէ սուըր ագուինացին,
յանցաւոր չեն կրնար ըլլալ, ուստի և ոչ պատժոյ ար-
ժանի. և որովհետեւ անէծքը տեսակ մը պատիժ է՝ որ
յանցանքի համար կը արտսի, ուրիմն յանցանք չունե-
ցողին տալն անիրաւութիւն է. ուստի զանոնք անիծելը
մեղք է, և մահաւաչափ մեղք կըլլայ: Թէ որ զիրենք իրեն
այ արարածներն, իրեւ իր արդարութեանը գործիքն
անիծելու ըլլանք, ինչպէս ծառայի մը անիրաւութիւն
ընելով իր ակրոջն ըրած կըլլանք:

Հիմայ ըսէք ինծի, սիրելի որդիկո, թէ որ մեղք է և
երբեմն ալ ծանր մեղք՝ անքան անասուններուն և անըն-
գայ արարածներուն անէծք տալը նէ, հապա որչափ
աւելի ծանր մեղք կըլլայ այ բանաւոր արարածներն ա-
նիծելն որ այ պատիերն են, եղբայր եզրօր, գրացի գրա-
ցոյն, ազգական ազգականի, հարսը կեսրացի, տաց-

հարսին, ինչուան զաւկըներն իրենց ծնողաց դէմ, ու ծնողը զաւկըներնեւն դէմ անէծք տալը: Առակում կը բերէ լսողին, մարդուս մարմինը փուշ փուշ կըլլայ ան սոսկալի խօսքերը լսելէն՝ որ սմանք կրթի մէջ բերներ-նէն կը հանեն: Ձիհաւատալու բան է որ քրիստոնէկց բերնէն անանկ անէծքներ ելլեն, որոնց կրօնկը բոլորու պէս եղայլրտիւնք է: մարդ չեր կրնար հաւատալ, թէ որ չիշեփնց աս խօսքերս նէ: “Գնա կորիր, գետինն անց-նիս, մահը տանի զքեզ, անով որդւովք ջարդուիս: “Կրողը աեսնէ երեսդ, իմերը ցիտեսնես, ետքի պա-տագ ըլլայ, թոյն ըլլայ կերածդ, հոգւով մարմնով կորունիս,, և ասոնց նման անէծքներ՝ որ ըսողը կը սոս-կոյ: Ասմէք քրիստոնէկի մը բերնէ ելլալու խօսքնը էն: ուր է եղբայրակրութիւնն, ուր է մէկմէկու բարիքն ու դէնիս ինչպէս որ պարազկան ենք: ասիկայ մէկմէկ տաել է, ու գիւտիկան ատելութիւն ունենալ մէկմէկու հետ: ասիկայ ըսել է որ եթէ կարենայլնք նէ՝ մէկմէկ կըսպաննէինք, բայց ցիկնալով բոլոր ոխերնիս անէծ-քով կը թափենք: Արանկ մարդը կրնայ ըսուիլ քրիւ-տոնեայ, երրոր քրիստոնէկին նշանը ըսւնի՝ որ է եղբայր-սիրութիւն: “Յայսմ գիւտասցեն ամենեցին եթէ իմ ոշակերոք էք, եթէ սիրիցէք զմիմանս,,: (Յ-հ. ժ-դ. 35:) Խոկ թէ որ մէկը քրիստոնեայ չէ, Քնի հետեւող չէ, որ բոլորովին գումար ու սէր է, որոն հետեւող կըլլայ: հարկաւ սատանային՝ որ բոլորովին ատելութիւն ու նախանձ է, որ ուրիշչ չար ուղելէն՝ ուրիշի չարիք ընե-լլն ուրիշ բան չըներ: “Դուք ՚ի հօրէ սատանայէ էք,,: (Յ-հ. շ. 44:)

Բայց իւելք ցիհասնելու բաներուն մէկը՝ ծնողաց ան- գիտուին է, որ իրենց զաւկըներուն կուտան աս անէծք: Ները: Հայր մայր ըլլալովնին, իրենց որդւոցը վրայ իշ խանութիւն ունենալովնին, օրինաւոր կը սեպէն զիրենք անիծելն, իրենց շարամաղթութիւն ընելն: ուստի բար-կութեան մէջ ինչ անէծք ու նղովք բերներնին կուգայ նէ՝ գուրս կուտան: Սոսկալի բան: ուր է ան սէրն որ բնութեան կարդը կը բերէ՝ ամմենէն եւել զաւկընին սիրել, զաւկընուն բարիքն ուղել: թէ որ մահացու մէջ է ծանր չարիք մը բազմալ ուրիշին, հապա ի՞նչ կըլլայ հօր մը ու մօր մը ըրածն՝ ելլար կանիծեն զաւկը-նին՝ որ իրենց մէկ մասն է, և պարազկան են ամմենէն

Եւել սիրել զիրենք : Խսեղա մարդիկ . բաց ՚ի մահացու մղթէն՝ որ գրեթէ միշտ կը գործէն իրենց անէծքներով , առսկալի համար մըն ալ պիտոր տան մը՝ անոնց մով զաւկըներնուն առւած գայթակղութեանը համար : Ի՞նչպէս կուզեն որ զաւկըներնին քրիստոնէի պէս խօսիլ սորպին , երբոր իրենց ծնողացմէ առ գժոփային ըեղուն միշտ կը լսեն . հարկաւ ծնողացը լեզուն կը խօսին , ու նոյն անէծքներն իրենք ալ կուտան՝ առանց առսկալու : Այ գէշն ան է որ լսելով առ անէծքներն՝ իրենք ալ կիրք կեցն , ու նոյն խօսքերը հօրենուն ու մօրերնուն կը զուրցեն՝ ծանր մեղք գործելով որդիական մեծարանքի գէմ : Այ ամմեն մեղքերուն պատճառն ովկըլլայ . հայրերն ու մայրերն իրենց չար օրինակովը :

Բայց ուրիշ չար հետեւանք մըն ալ կայ՝ որ աւելի սոսկալի կընէ ծնողաց բերնէն ելած անէծքը . վասն զի շատ անդամ եծ կը լսէ առ անէծքներն , ու զաւկըներնուն գէմըրած չարամազթութիւնը կը կատարէ . թէ զիրենք պատճելու համար՝ որ չեն խնայեր իրենց որդւոցն . և թէ զաւկըներնին պատճելու համար՝ որ իրենց յանցանքներովը հայրերնին մայրերնին կը բարկացընեն , ու պատճառ կուտան զիրենք անիծելու : Տեսէք ինչ կըսէ սուրբ գիրքը . “ Յանիծանել նորա զքեզ դառնութիւննին իւրոյ՝ խնդրուածոց նորա լսէ որ արարն զնա , . (Սէր . գ . 6.) Ու գիտելու բան է որ սուրբ գիրքը մասնաւորապէս մայրերուն անէծքին վկայ անանկ կերպով կը խօսի՝ որ անոնց անէծքն աւելի չար ու թունաւոր ըլլալն և աւելի անցնելը կիմացընէ . վասն զի կըսէ . “ Օրհնութիւն հօր հաստատէ զտունս որդւոց , և անէծք մօր իւլեն զիմունս , . (Սէր . գ . 11.) այսինքն հայրերուն օրհնութիւնն յաջողութիւն կուտայ զաւկըներնուն տանը . իսկ մայրերուն անէծքը տներնին կը կործանէ , հիմը չի թողուր :

Սուրբ Օդստինոս առսկալի պատմութիւնը մը կը պատմէ ասոր վկայ , ու կըսէ որ բոլոր աշխարհք լսուեցաւ առ բանը՝ խիստ շատ տեսնողներ ըլլալուն համար : Մէկ խեղա մայր մը տասը զաւակ ունէր , և թօթը մանչ , իրեքն աղջիկ . ամմենքն ալ անանկ իւեռ և անհնազանդ՝ որ միշտ մայրերնին կը բարկացընէին , ու հանգիստ չեին թողուր զիմքը : Օր մը մայրերնին սրտին նեղութենէն անիծեց զիրենք և ըստաւ . Զիս որ ասանկ անհանգիստ

կնեք . գուք ալ կեանքերնուդ մէջը հանդիսա ցիցըտ-
նէք : Աս խօպքս ելաւ ցելաւ բերնէն , դող մը ինկաւ
զաւկըներուն միայ անանկ սաստիկ՝ որ չեին կրնար ան-
շարժ կենալ , և ոչ քուն եղած առեննին : Ամօթնուն
իրենց հայրենիքը թաղուցին , ելան դնացին ուրիշ եր.
կիր . քաղցէ քաղցք պարտեցան , ամմին աեղ ցցուցին
մօր մը անէծքն ինչ ըուկէ , ինչուան իրենցմէ ութը մն-
ան , և երկուքը միայն՝ այսինքն մէկ մանչ մէկ աղջիկ
խպատնա քաղցքը դնացին , ուր որ սուրբ Օդառավինոս
եպիսկոպոս եր . և որ մը երբոր ժամուն մէջ սրաանց
աղջմք կընէին . հրաշքով բժշկուեցան : Ասոր նման
պիտակներ իփստ շատ կան պատմութեց մէջ . որ յայտնի
կը ցցնեն ծնողաց անէծքին ուժը : Տեսէք ուրեմն ինչ
մծ մեղք կը դործեն հայրերն ու մայրերը . տեսէք ինչ
կտանգի մէջ կը գնեն զաւկընին , տեսէք ինչ վնաս կը.
նեն անոնց , և ինչ մեծ համար պիտոր աան այ :

Ըսեն պիտոր որ զաւկընին զիրենք կիրք կը հանեն .
անհնազանդ են , բերներնուուն կուտան , անանկ կը գըր-
դանի զիրենք , որ բանի անիծել կուտան : Աղէկ է .
բայց ինչ կը վաստըին անիծելով . անով կը շխտկուին
կը լսաւան զաւկընին . բալորովին ներհակն , աղ գէշ կը լ-
ւան : Կուզէք որ խելուընին գլուխին ժաղվեն , աղէկ
ըլլան . անէծքի տեղ՝ օր հնութիւն առեկք իրենց , աղօնք
ըրէք իրենց համար , բարի խրատներ բարի օրինակ
տուէք . յանդիմանեցէք , և ըստ աեզւոյն ըստ ժամա-
նակին ու բարի դիաւաւորութեամբ պատժեցէք ալ զի-
րենք . աս է ճարն , ասովք խելուընին գլուխին կու-
դայ . ինչպէս սուրբ դիրքը կըսէ . “ Դու հարկանես
զնա դաւազանաւ , բայց զանձն նորա փրկես ’ի ժահաւա-
նէ , . (Առաջ . իջ . 13 :) ”

Բայց դիտէք ինչպէս զիրենք կարգարացընեն : Մէնք
ան խօպերը մեղքի աեղ չենք դներ , կըսէն . կամ գոնէ
ծանը մեղք չենք սեպեր . վասն զի բերնով միայն է
ըստանիս , արտանց չէ . անոր համար ալ է որ՝ կըսէնք
չենք ըսեր՝ կը զզանք , կուզէնք որ ըստ շըլլայինք :
Սրտանց ալըլլայ ըստանիս , յանկարծական խօպք մըն է
որ բարկացած ատեննիս բերներնէս կելլէ , խելուընիս
դունիս չէ , առանց մոտածելու կըսէնք :

Ո՛՛ըստ դիւրին է պատճառանք դանելը . բայց բանը
հոն է որ՝ այ առջեն անցնին : Կըսէն որ բերնով միայն

է զուրցածնին, սրտանց չեւ: թէ և առանկ ըլլայ, այսու ամենայնիւ ներելի մեղք է: բայց թէ որ առանկ է, ինչ է ուրեմն առ կատաղութիւննին, առ կարմրիլն ու գեղնիլը՝ որ երեանուն մայ կը տեսնուի, առ աշքերնին կրակ կարիլը. ձայներնին բարձրացընելն. առոնց ամենը բերնով մայն ըսուած խօսքերու նշան չեն, այս առելութեան և որի առնելու. և որովհետեւ չեն համարձակիր գործքով սխերնին առնելու. խօսքով ու բաղմանքով կառնեն, չարամազթութիւն ընելով ու րիշի: Բայց ինչ առսկալի անիրաւութիւն է որ կընեն այ առ անէծքներովը. առ չարիքներն որ կուզեն ուրի. չի, ած միայն կրնայ խաւրել. “Եթէ իցե՞ն չարիք ՚ի քաղաքի, և տեառն չիցէ արարեալ,,” (Ամ-էւ. դ. 6.) ուրեմն տեսէք ինչ է ըրածնին առ անէծքներովը, կը ու սուրբ Օգոստինս: Դատաւոր կըլլան, այ գատաստանն իրենք կառնեն, վճիռ կուտան, կը գատապարանեն ուրիշներն առ կամ ան պատիժն ընդունելու, և կուզեն որ ած գահիք ըլլայ, վճառծ պատիժնին այ անոնց: Տեսէք ինչ նախատինք է ըրածնին այ: Այ ու եւելցուցէք որ առ սաստիկ բարկութիւն ու կատաղութիւնն ինքիրեն ալ մահուչափ մեղք է. եւելցուցէք գոյթակղութիւնն ալ որ առ գէշխօսքերովը կուտան. Եւելցուցէք առ բարկութիւնն ու ատելցութիւնը՝ որ ու րիշներուն սրտին մէջը կը գրգռեն, և ետքը կրնաք նէ: Իրաւունք տուէք իրենց բերած պատճառանքներուն, և ըսէք որ մահուչափ մեղք չէ ըրածնին:

Աս մէկալ բերոծ պատճառառնքնին ալ՝ թէ կըսեն չեն ըսեր առ խօսքերը՝ մէկէն կը զզան, չանցնիր ամենին: թէ որ մէկէն կը զզան, ինչպէս որ պարական են զզալու, նշան է որ խիզներնին կը զարնէ, նշան է որ կը ճանշնան մեղք ընելնին: Մէկը սպանութիւն ընելէն ետքն ալ կը զզայ, բայց մեղքն եղած է. մէկը քար մը կը նետէ, մեծ վնաս կընէ, ու կրնայ մէկէն զզալնեալուն վրայ, բայց քարը նետուեցաւ, ընելվեն ըրաւ, և յանցանքը քարը նետողինն է: Առանկ ալ ով որ անէծք կուտայ ուրիշին ու մէկէն կը զզայ, իրաւ՝ ագէն կընէ զզալը, բայց անէծքը տոււաւ, մեղքն ըրաւ:

Մի միայն անմեղադիր ընելու պատճառ կրնայ ըլլակ միմածելին ու միոքը վասն չքլլաղով անէծք տուլը. և աս է ետքի պատճառանքն որ սմանք կը բերեն: Բայց

որչափ գտուար բան է մարդուս միտքն ան առափնան
եղաց շըլլալն որ ըստածը ջնդիտնայ, ու մեզքէն ազատ
ըլլայ: Ամսղերն երկինքը կը ծածկեն, բայց արեւան
խառապայթները կանցնին միշտ անոնցմն, ու միշտ բա-
տկան լցու կուտան մեղք ըրտծնիս տեսնելու: ասանկ
ող բարիւթեան ամսղերն երբեմն յանկարն մաքերնիս
կը ծածկեն, բայց բոլորտին չեն մթնչցներ, միշտ բա-
տկան լցու կը թաղուն մեղք ցցնելու որ անէծք կու-
տանք: Մէկն առուտուրին տուն գտանալու ատեն կի-
մանայ որ վաստուածը գոցուցեր է: Կիլըը կելլէ, կըս,
կըսի դազնն գէմ անէծք ատալ: Ձեռքդ չորնայ, առած
խուռաւշներդ մէյմէկ ստատանայ ըլլան, քեզ քարշեն
գտափք ատանին: Հիմայ հաւրալու բան է որ առ ա-
նէծքներն առանց մտածելու ըսէ, միտքն այնչոփ
կրան շըլլայ որ շիմանայ ըստածը: կամք՝ ոինն առնելու
համար և ըստծն, ուրեմն ինչպէս կըլլայ որ առանց
մտածելու ըսէ: Ցցուցի ձեզի որ ած շատ անդամ կը
լըն ծնաղաց առած անէծքը, թէ զաւկընին և թէ զի-
րնիք պատճելու համար: ուրեմն ըստծնին կիմանան.
չե՞նէ: ած չեր պատժեր զանոնիք: Անոր համար ալ ած
շատ անդամ իրենց տուած անէծքն իրենց գլուխիլ կը
դարձնէն: Սուրբ իգնատիոնին վարդին մէջն ալ կայ
որ մէկն իրեն գէմ կատզած՝ ըստաւ: Ոչչ ոչչ էրիս: և
ան զիշերը տունը կրակ ինկաւ, ինքն ալ մէկաեղ էրե-
ցու: Բայց թէ և կարելի ալ ըլլար առանց մտածելու
անէծք տալ ուրիշն, մէկն որ ասանկ ունակութիւն
ունի ու չի ջանար զինքը շիտկելու, անիծելու ատենն
ող շիմանայ նէ՝ միշտ զօրութեամբ իր կամքը կոյ, որ
բառական է մահուչափ մեղք ընելու:

Խոսքս լմինցընելու համար սուրբ գրքին խոպեն օդ-
առիար բան չեմ կրնար ըսել ձեզի: “Օքհնեցէք, և
մի անիծանէք,, . (Հունվ. գթ. 14:) Ամմենուն բա-
րեն ուզեցէք, մեծ արդիւնք կընեք այ գիմացը: իսկ
շարիք մէկու մը մի բազմոք: Ըսի մէզի ինչ մեծ նախա-
ռիք ընել է այ նղովքով անէծքով երդում ընելն, ինչ
ծանր մեղք է. ինչ գայթակղութիւն, ինչ մեծ վնաս
ընողին ալ, ուրիշներուն ալ: Ուրեմն, սիրելի որդիքո,
“Օքհնեցէք և մի անիծանէք,, : Ու թէ որ գժրափ-
առաթը մէշերնիդ առ ափան ունեցաղներ կան նէ, թող
ամմն ջանքընեն զիրենք շիտկելու համար. այմէ շնորհք

ինդրեն, բարկութիւննին զայեն, ընդունին բանեն, առէալ խոստովանին ու հաղորդուին, և ինչ գեղեր որ խոստովանահայրնին իրենց կուտայ աս գեշ ախտէն ըռընանալու համար նէ՛ թող աիրով ընդունին: Թէ որ չէ, սուրբ գիրքն իրենց յաւիտենական դատապարտութեան վճիռը տուած է. Անեծք տուազներն արքայութենէ գուրս կը մնան. “ Ոչ բամբասողք ու ականողք զարբայութիւնն այ ոչ ժառանդեն,,. (Թ. Կոր. • Հ. 10:)

ՅԱՐԴՈՐԱԿ ՃԻԲ.

Ա-Խա ընելու վըս:

Ի Խօսեցայ ձեզի երդման վրայ, ըսի ինչ կերպով կը լայ ազէկ երգում ընելն, ինչ սոսկալի բաներ են սուս երգումն անեծքով երգում ընելը. հիմայ պէտք է որ ուխտ ընելուն վրսյ աշ խօսիմ, վասն զի աս ալ աեթակ մը երգում է՝ ած փառաւորելու և իր արժանի պատիւը տալու համար: Ուրեմն ձեզի բացատրեմ ինչ է ուխտն, ինչ խոհեմութիւն պէտք է ուխտ ընելու. և ինչ խիստ պարտք կունենայ ընողն՝ իր ուխտը կառարելու:

Ուխտ ընելն այ խոստամունք մը ընել է, անսանկ բանի մը համար՝ որ ընելը ընելէն ազէկ ըլլայ. ուստի սուրբ ագուինացին ասանկ կը սահմաննէ ուխտը. “ Լուսագունի բարեւոյ խոստամն,,,: Ուրեմն ուխտ ընելը՝ Փնակ առաջադրել մը կամ միտքը բան մը գնել չէ. հապա իրօք ու կամք խոստամունք մը ընել՝ գիտնալովը ածն ու զինքը պարտըկան ընելով ան բանին: Երկրորդ՝ գիտնալու է որ ուխտն այ եղած խոստամունք է, չէ թէ նրա ածածնայ կամ ուրիշ սուրբերու. ուստի երբոր մէկը սուրբ ածածնայ կամ որ և իցէ սուրբի մը ուխտ կընէ. պէտք է որ միտքը այ ընել ըլլայ ’ի պատիւ սուրբ ածածնին կամ սրբոց. չէ նէ, ուխտերնին ուխտ ըլլայ՝ այլ բարի առաջադրութիւն մը: Երրորդ՝ գիտնալու է որ ուխտը խոստամունք մըն է որ կընենք այ ազէկ բանի.

մը համար . ուստի ինչպէս առաջըսի՝ անանկ աղէկ բան
պետք ըլլայ խոսացածնիս որ շընելէն աղէկ ըլլայ
ընելը : Վասն զի թէ որ գէշ բան մըն է խոսացածնիս ,
կամ լաւագոյն բանի մը արդելը , չէ թէ միայն շընգու-
նիր զայն ած՝ այ նաև անհաճոյ կըլլայ իրեն , ուստի
սփառի տեղ շանցնիր : ինչպէս թէ որ մէկն ուխտ ընէ
միշ հանելը կամ գողնալը . չէ թէ միայն ուխտն ուխտ
շըլլոր՝ այլ նաև այ գէմ մազք կըլլայ : Մէկն ալ ուխտ
կընէ պատարագուց մը տալու ուրիշի մահուանը համար
կամ իր շար դիտաւորովթեանն յաջողելուն համար . չէ
թէ միայն ուխտն ուխտ շըլլար , այլ և մազք կը գործէ .
գուն զի թէ և պատարագուց տալը բարի բան է , բայց
շար մաքով տալուն համար՝ կըլլայ շար , և ուխտը ոչ
ինչ կընէ : Ուրիշ մըն ալ պարապ բանի մը վրայ ուխտ
կընէ , այսինքն անանկ բանի որ աչ գէշ է ոչ աղէկ . ինչ-
պէս ան կիմկներն որ ուխտ կընեն շաբաթ օրերը մանաժ
շմանելը . ի պատիւ սուրբ ածածնայ : Աս ալ ուխտ
չի մեղամբր . վասն զի մանաժ շմանելը՝ կար շիկարելն՝
աղէկ բան մը չէ . թէ որ անոր տեղը հոգեւորի հետ շըլ-
լայ նէ , ուստի թէ և ի պատիւ սուրբ ածածնայ ըլլայ՝
անով իրեն պատիւ մը շըլլար : Ուրիշ մըն ալ անանկ
բան կուխտէ՝ որ անկարելի է . կամ ինքն ան բանը չի
կրնար ընել . զոր օրինակ տարի մը ամբողջ ծամ կենալ ,
կամ մէկ օրէն Լորեթոյ սուրբ տունը գտնաւիլ . առանկ
ուխտն ուխտ շըլլար , վասն զի անկարելի բան խոստա-
նալը՝ կատակ ընել է , այ հետ կատակ ընել շըլլար .
“ Մի խորիք , ած ոչ արհամապոհի ,, . (Գաղտ . կ . 7 :)
Վերջապէս մէկն աղէկ բան մը կուխտէ . բայց անանկ
բան մըն է ուխտածն որ ընելը շընելէն աղէկ չէ . օրի-
նակով հասկըցնեմ . կարգուիլն աղէկ բան է , բայց
որպէս առաջարգուելէն աղէկ չէ , մանաւանդ թէ չի-
կարգուիլն ալ աղէկ է , վասն զի ողջախոհութիւն՝ կու-
տական վիճակն ամուսնութենէն աւելի հաճոյ է այ .
անոր համար ուխտն ուխտ շըլլար , ոչ ինչ է : Ուրեմն
ուխտը վաւերական և այ ընդունելի ըլլալու համար՝
պէտք է անանկ աղէկ բանի վրայ ըլլայ , որ ընելը շընե-
լէն լաւ ըլլայ . զոր օրինակ մէկն ուխտ կընէ իր քսակէն
ողջախութիւն մը տալու . տալը շիտալէն աղէկ է . ու-
րեմն ուխտը վաւերական և այ ընդունելի է : Կմանա-
պէս ով որ կուխտէ ծոմ բանել , ապաշխարանք ընել .

ուխտառեցներ Երթալ, զարեգործութիւն մը ընել, ըրած ուխտը վաւերական կըլլայ. վասն զի խոսացածն աղէկ բան է, և ընելը շննելէն լաւ է :

Հիմայ աեսնենք քանի պեսակ ուխտ կրնայ ըլլալ: Ուխտ կայ որ հարկաւոր կըսուփ, ուխտ ալ կայ որ ազատ. հարկաւորն ան է երբոր մէկն այ կամ եկեղեցնայ պատուիրած բանին կըայ ուխտ կընէ. զոր օրինակ երբոր մէկը կուխտէ իր թշնամին ներել, կամ կիրակի որ պատարադ տեսնել. իսկ աղատն է չիհրամնյաւած բան մը ուխտելն, անանկ բան՝ որ մէկն աղատ էր ընելու կամ շննելու :

Ուխտ կայ որ անձնական է, ուխտ ալ կայ որ իրական է կամ խառն: Անձնական է, երբոր ուխտն անձնամբ ընելու բան է. զոր օրինակ ողջախորհում ուխտն անձնական է, ով որ կուխտէ՝ ինքը պարտղան կըլլայ ընելու, ուրիշի ընել աւալ չըլլար: Իրական է, երբոր խոսացողն ուրիշի ձեռքով ալ կրնայ իր խոսամունքը կատարել. զոր օրինակ մէկն ուխտ կընէ ողջորմութիւնն մը տալու աղքատին, կամ ժամունն պարզէ մը ընելու, հերիք է որ ողջորմութիւնը տայ կամ պարզէն ընէ, անձամբ է ըրեր՝ ուրիշի ձեռքովն է ըրեր՝ նոյն բանն է: Իսկ խառն ուխտն՝ աս երկուքէն բազադրածն է. զոր օրինակ մէկը կուխտէ ուխտառեցի մը երթալ, ու հան աեցին ողարդէ մը ընել: Աս տարրերութիւնները գիտնալը հարկաւոր է. վասն զի անձնականն ամմենն մարդ ինքը պարտղան է ընելու, և թէ որ ինքը շննէ նէ՝ ուրիշը պարտղան չի մնար ընելու. իսկ իրականն անանկ չէ. ինքը շննելու ըլլայ նէ. իր ժառանգները պարտղան նն ընելու: Խաղը հասկնալու համար. մէկն ուխտ կընէ Երուսաղէմ երթալու. Թէ որ չերթայ նէ, իր որդիքը կամ ժառանգները պարտղական չեն ըլլար, միոյն թէ աս թէութեամբ ձգած չըլլայ նէ անոնց իր ժառանգութիւնը: Բնդ հակառակն մէկը կուխտէ հազար խուռառշալու աղատ հիւանդանոցի մը. թէ որ շիտուած մեռնելու ըլլայ, ժառանգները պարտղական կըլլան տալու:

Ուխտ կայ որ ժամանակաւոր է, ուխտ ալ կայ որ մշտը ջենաւոր. զոր օրինակ մէկը կուխտէ որ տարի մը ամսենն ուրբաթ օր ծոմ բռնէ. տարին լմբնեալէն ետքն աղատ է: Իսկ մշտնջենաւորը մինչեւ ՚ի մահ կը քշէ. ինչոքէո ողջախորհութեն ուխտը, խաղ չիխազալու ուխտը, և այն:

Կայ ուխտ որ բացարձակ է, կայ ալ որ թէութեամբ է . բացարձակն է ո՞ր և իցե բարեգործութիւն մը ընելու ուխտը . իսկ թէականն՝ երբոր թէութիւն մը կը դրուի . զոր օրինակ թէ որ հիւլնդութենիս խոլըսիմ նէ՝ ոս ողբարձութիւնն ընեմ . ուստի երբոր կը խալըսիմ, պարտըկան կը լամ ուխտս կատարելու . իսկ թէ որ դրած թէութիւնս չի յաջողիր, ազատ կը մնամ: Ասոր նման է նաև պատժական ուխտը . զոր օրինակ մէկը կոխուէ օր եթէ մէյմըն ալ խազ խազալու ըլլոյ նէ՝ յիշուն դուռառշ ողբարձութիւն տայ . ուստի երբոր կը խազայ . պարտըկան կը լայ յիսուն զուռուշը տալու :

Ա. իստ կայ որ արրազան պատպին վերտպահեալ է, ինք միայն կրնայ անօրինել, ինչպէս մշտնջենաւոր ողջախոհաւթեան ուխտը, կրօնք մանելու կամ իրեք մեծ ուխտառեցիներն երթալու ուխտերն, այսինքն չ ռովց, երուսաղէմ, ու սուրբ Յակոբ: Եւս առաւել կրօնաւորներուն ու կուսանաց ուխտը, մանաւանդ երբոր հանգիստաւոր ուխտ է ըրածնին՝ սուրբ եկեղեցին հասաւառած վանքի մէջ: Ուրիշ ամմեն ուխտերը կրնան անօրինել թէմական եպիսկոպոսները:

Աստոնցն 'ի զատ ուխտը կրնայ ըլլալ լռելեայն՝ առանց խոցով յայտնելու . այսինքն երբոր մէկն անտոնկ պիճակ մը կընարէ՝ որ անոր հետ կապուած է ուխտը: Լուսնկ է սուրբ կարգ ընդունողներուն ուխտը . վասն չի խոցով չեն ուխտեր ողջախոհութիւն, բայց սուրբ կորդն առած առեննին զօրութեամբ կիմացուի ուխտընին:

Հիմայ օր անօաք ուխտին ինչ ու քանի առսակ ըլլոյն, ըստք ինծի . ազինք բան է ուխտ ընելը, չէ նէ՝ առանց ուխտելու որչափ որ կրնանք բարեգործութիւնները չեն:

Ցարակայս չիկայ որ ուխտն ազէկ բան է, բարեպաշտութեան գործք մըն է՝ որ մասնաւոր կերպով այ փառք կը լայ, վասն զի ուխտով եղած բարեգործութիւնները շատ աւելի արդիւնաւոր են այ գիմացը: Ասոր պատճառն ասանկ կուտայ սուրբ ագուինացին . վասն զի անբարեգործութիւններն որ ազատ կամքով կը լլուին առանց ուխտի, իրենց արդիւնքը միայն ունին . իսկ ուխտով եղածներն իրենց արդիւնքէն 'ի զատ՝ աս ալ ունին այ աւելի հաճայ, որ մարդու իր ազատութին ու կամքն

ալ անոնցմովը կը նույգէ այ . զի՞նքը պարտըկան ըբած ըլլալով ան բարեգործութիւնները՝ ի փառս այ ընելու : Աղոտ կամօք և ուխտով եղած բարեգործութիւններուն մէկմէկէ ատարերութիւնն անանկ է , կըսէ արն Անսելմոս , ինչպէս որ մէկն իր ծառին պառուզն ընծայէ սւրիշի , մէկն ալ չէ թէ միայն պառուզն՝ այլ նաև ծառն ընծայէ : Կմանապէս սուրբ Բոհուաւենդուրա նոյն ատարերութիւնն ունի , կըսէ . ինչ որ մէկն իր բանը դործածելու համար միայն տայ ուրիշի , իրկ մէկացը բալորովին ընծայէ : Ուրեմն ինչպէս որ ընծայ տալը դործածելու տալէն աւելի , ծառը տալը՝ ծառին պառուզը տալէն աւելի մեծ պարգև է և աւելի արդիւնք կունենայ տուողը , ասանկ ալ աւելի մեծ պարգև կընէ այ և աւելի արդիւնք կը վաստըկի ով որ բարեգործութենէն ի զատ իր կամքն և ազատութիւն ալ կընծայէ այ՝ ուխտելով ան բարեգործութիւնն ընելու : Ուստի սուրբ գիրքը կը յորդորէ ուխտելու , ու կըսէ . “ Ուխտ գիրք և կատարեցէք աեառն այ մերոյ , , . (Աղմ . կե . 12 :)

Բայց որպէս զի աս ուխտերն այ փառք ու մեր հագւոյն օգտակար ըլլան , ընելին առաջ աղէկ մտածելու է , հասուն խորհրդով ընտարովութեամբ ու խոհեմութեամբ ընելու է , չէ թէ արտորալով առանց խոհեմութեան ու վեր ՚ի վերոյ մտածելով : Սատանան խորանանկ է . ան բաներն որ այ փառացը պիտոր ծառայեն , կերպը կը գտնէ որ այ դէմ ընելու ծառայէն . ուստի կը ջանայ որ անխոհեմութեամբ առանց մտածելու ուխտեր ընենք , որպէս զի եաքը չիպահենք ըրած ուխտերնիս կամ աղէկ չիկատարենք , և անոնցմով զած փառաւորելու տեղն՝ իրեն դէմ ընենք ուխտազանցութեամբ ու պրապղծութեամբ : Սուրբ գրոց մէջն առ բանիս սոսկալի օրինակ մը ունինք . Յեփիմայէ Հրեից իջևանն ու ջրավարն ամոնացւոց դէմ պատերազմ ընելու ատեն , ապրած գլխով՝ առանց մտածելու՝ ուխտեց որ յաղթելու ըլլայ նէ , եա գառնալու ատեն առջի գիմացն ելածն՝ այ զոհէ : Պատերազմացւ , յաղթեց , և առօք փառօք գտառնալու ատենը՝ նուագարաններով երգերով դիմացն ելլոզներուն առջնն եղաւ իր մէկհատիկ աղջիկ զաւակն : Ան որ աեսաւ , այ ըրած ուխտն յիշեց , և անանկ կսկիծ եղաւ սրտին՝ որ սկսաւ հագուսաննը պատրուտել : Սրբոց հարց շատը կըսեն

որ Յեփթայէ թէ որ ուխտելէն առաջ աղէկ մտածած
ըլլոր , չէր ըներ առ ուխտալ . վասն զի ինքն իշխանու-
թիւն չուներ գիմացն ելլողը զոհելու , և կրնար իր ըն-
առնեաց մէջէն մէկը գիմացն ելլել , ինչպէս որ ելաւ իր
Ակհատիկ զաւակը . ուստի կը մնագրեն իր անխոհեմ
և առանց մտածութեան ըրած ուխտը : Ասոր նման են
ան ուխտերն որ ոմանք արտօրանջք կընեն . քիչ մը ջեր-
մուանդութիւն կըզգան չեն զգար , մէկէն կը կարծեն
որ մեծ մեծ բաներ կրնան ընելու . և առանց կենալու
մտածելու՝ խորհուրդ հարցընելու , առանց նայելու
ինչ գժուարութիւններ կրնան ետքը գիմացնին ելլել .
սո կամ ան ուխտը կընեն , և երբեմն ալ մշտնջենաւոր
ոզնախոհութիւն պահելու : Բայց ետքը բարիք հետե-
լու անդը՝ չարիք և անկարգութիւն կը հետևի . քիչ առե-
նէն կը զջմոն ըրած ուխտերնուն վայա . հազար գժուա-
րութիւն կելլէ գիմացնին , չեն կրնար աղէկ պահել .
խոսամունքնին , ուխտերնուն դէմ կընեն , ու զած փա-
ռաւորելու տեղը՝ կը նախատեն , իրեն դէմ կընեն : Աղ-
ջախոհութեան ուխտն ընելէն ետք՝ կարգուելու բադ-
ձանքնին կուգայ , մէյմըն ալ նայիս՝ չոռմ կը գիմեն
անզինաւմ առնելու . բայց ինչ կըլլայ անով . որովհե-
տե շատ անդամ օրինաւոր պատճառ . մը չունին անօրի-
նում առնելու , առածնին ոչ ինչ կամ տարակուսական
կըլլայ . ուստի միշտ խղճանքի մէջ կը մնան , միշտ
ուխտազանցութեան վտանգի մէջ , միշտ ունակական
մղքի մէջ կապրին :

Աւրեմն որշափ ալ աղէկ բան է ուխտ ընելը , պէտք
է կամաց շարժիլ . պէտք է ըրածնիս աղէկ մտածել .
մնաւանդ երբոր ծանր բանի վայ է . ինչպէս է մըշ-
ողնշենաւոր ոզնախոհութիւնը : Տեսէք թէ իրան է
ըստած . մանչ կամ աղջիկ զաւակ մը կուզէ կրօնաւոր
ըլլուլ . իրեք հրեշտակային ուխտերն ընել . այսինքն աղ-
քառութեան հնազանդութեան և ողջախոհութեան .
ինչ կընէ սուրբ եկեղեցին , մէր բարեգութ մայրը : Կը
թօղու որ մէկէն ուխտեն . չէ . այլ ամմեն զգուշութիւն
կը բանեցընէ ուխտելնէն առաջ : Կուզէ որ նախ տարի
մը վանքին մէջը կենան մտածեն ընելու բաներնուն
վայ , ամմեն գժուարութիւններն առջննին կը դնէ .
կուզէ որ աղօթք ընեն , լոյս խնդրեն այմէ : Աս է որ
կըսուի ամնորընծայութեան , և անանկ պարտըկան են

աարին ամբով լմընցնելու որ եթէ լմըննալին օր մը առաջ ուխտելու ըլլան , չանցնիր ուխտերնին : Ասկէց ի զա կուզէ սուրբ եկեղեցին որ տասնութը տարին մտած կամ գոնէ տասնըվեց տարին լմընցուցած ըլլան ուխտելուն առաջ . թէ որ չէ . ուխտերնին ուխտ շըլլար : Կուզէ որ ուխտելունէն առաջ եպիսկոպոսը կամ անոր կողմանէ ուրիշ եկեղեցական մը փորձէ զիրենք՝ որ իրենց ազատ կամքովն է ուխտելուն , չէ նէ աղքականներնէն կամ ուրիշներէն յորդորուելով կամ ստիպուելով կուզէն կրօնաւոր ըլլալ : Կմանապէս մէ կուն սուրբ կարգ տալէն առաջ , որովհետեւ անկէց եաքը չի կրնար կարգուիլ . ինչո՞ւ այնչափ փորձեր ու զցուշութիւններ կընէ սուրբ եկեղեցին : Վասն զի այժմ լուսաւորեալ գիտէ որ ուխտ ըսածդ ազատ կամքով մտածութեամբ ու խոհեմութեամբ պէտք է ըլլայ . չէ թէ արտօրալով առանց խոհեմութեան , որպէս զի ուխտողին օգտակար ըլլայ , և այ ընդունելի :

Զերմեռանդ աղուն մէկը կուզէր ուխտել որ ամման օր սուրբ ածածնայ վարդարանը գարձնէ . բայց ուխտն ընելին առաջ մտածեց որ խորհուրդ հարցընէ սուրբ Ֆրանչիակատ սալեզացիին . բայց սուրբն ազէկ ջխեապեց որ ան ուխտն ընէ : Զարմացաւ տղան աս բանիս վրայ . վասն զի գիտեր որ ինքն ալ տղայութեան տտէնը նոյն ուխտն ըրեր եր , և ըսաւ . ինչպէս չես թողուր որ ընեմ ան ուխտն որ գուն ալ ըրեր ես տղայութեանդ առենք . Պատասխանկայ սուրբը . “ Ազէկ կըսես որ տղայութեան ատենն ըրեր եմ , առ ուղարկեին բառը հերիք է քուտարակոյսդ քակելու . առ ուխտը տղայութեանս ատենն ըրի . այսինքն երբոր խոհեմութիւն և ընարողութիւն չունէի . բայց հիմայ որ ծեր եմ ու փորձ , քեզի խրատ կուտամ որ չընես . չեմ ըսեր որ վարդարան չփարձնէս , մանաւանդ թէ կը յորդորեմ որ ստէպ գարձնեն . վասն զի խիստ ազէկ ջերմեռանդութիւն է . Փայն կըսեմ որ ուխտ ըընես գարձնելու . որպէս զի թէ որ յանկարծ օր մը չփարձնես նէ , մեզք չըլլայ . վասն զի ուխտելէդ ետքն՝ օր մը չես կրնար զանց առնել առանց մեղաց , Ասանկ պէտք է ընեն ամենքն ալ , երբոր ուխտ մը կուզէն ընել : Ընելին առաջ պէտք է ազէկ մտածեն . ու չէ թէ միայն մտածեն , այլնաև խորհուրդ հարցընէն խոհեմ ու գիտուն խոստովանտհօր , և անոր

ըստն շնեն : Աւան զի ուխտը շուտավ կուլուի , կըսէ նցյ ռուրդը . բայց մէյմը ընելէտ եռքը , կուզես չես ուժեր՝ պէտք է կատարես . վասն զի երբար կրնաս ու շնո կատարեր , մշտ մեղք կուլոյ , ու մահացու մեղք . թէ որ խիստ թեթև բանի մը վրայ չէ ըրած ուխտգ . կամ ուխտելու առենդ գիտաւորութիւն չես ունեցած ծանր պարագի առկ ջիդնելու զքեզ :

Այնշափ շշմարիս է ըստած որ՝ եթէ մէկը արարակի աղ որ կատարեր է թէ չէ կատարեր ըրած ուխտը , պարարպիսն է ապահով ճամբան բռնելու կատարել : Կմաննազգէս թէ որ առենդի մը հետ կապած է ուխտը . պէտք է առենդին կատարել . իսկ թէ որ մէկը գիտէ որ առենդին ջիկնայ պիտօր կատարել , պէտք է առաջոց ապահովէ : Կմաննապէս ան ուխտերն որ առանց առենդին մը որոշելու եղած են , որշափ կարեցի է նէ՝ շուտ պէտք է կատարել . չէ թէ ունակց պէս որ ուխտառքի մը երթաղլու ուխտ կընեն , ու չըլլար որ ճամբայ ելլեն երթաղլու . կուխտեն ուղղամանթիւն մը ընել , և եռոր վարչաւան մէկալ օրուան ձգելով չէն ըներ . ասոնք անակ անհոգութիւններ են որ , մահացու մեղք ալ կըլլան . թէ որ մէկը առրի մը ուշացնէ իր ուխտը կատարելու ծանր նիւթի մէջ : Աւան զի եց մնծարանքը կը պահանջէ որ իրեն ըրած խոստամունքնիս՝ որշափ կարեցի է նէ շուտավ կատարենք , ու միանդամայն աղէկ կատարենք , ինչպէս առոր վրայ հիմայ կը մնայ որ խօսիմ :

Յուրօ գրքին խորդերն են . “ Ուխտո գիք և կատարեցէք . . . կատարեա բարձրելոյն զուխտո քո . . . (Սոմ . Դ . 12 . իդ . 14 .) այսինքն ուխտէ , բայց ուխտգ կատարէ . ինչ որ այ խոստացար նէ՝ ըրէ : “ Եթէ ուխտցես անառանայ քսամ , միյամեսցես հատուցանել զայն . . . (Ք . Օրին . իդ . 21 .) այսինքն երբոր ուխտ մը կընես , չէ թէ մայն պէտք է կատարես , այնաև շուտով : “ Դու որշափ ուխտիցես , հատո . զի լսւ է քեզ չուխտել , քան ուխտել և ոչ հատուցանել . . . (Ժող . Է . 3 .) այսինքն , ինչ որ կուխտես նէ՝ ըրէ . վասն զի շատ աւելի աղէկ է շուտուց , քան թէ ուխտել և ըրած ուխտգ չիկատարել . “ Զի պահանջելով պահանջեսցէ աէր ած քո ’ի քէն , և ընիցի քեզ ’ի մազս . . . (Ք . Օրին . իդ . 21 .) այսինքն ած կը պահանջէ խոստացածդ , ու թէ որ խոստամունքդ ջիկատարեսնէ՝ քեզի մէղք կը սեպէ : Խաւ .”

թէ որ Թագաւորի մը խոսամտւնք մը ընկենք, չեմ՞նք ար-
տորար կատարելու . մեծ յանցանք կը տեսկէնք խօսքի բ-
նիս ջնորահեղն . իրաւունք կուտայինք իրեն՝ թէ որ բար-
կանար մեր անհոգութեանն և անհաւասարմութեան
վկայ : Աւրեմն որշափ աւելի փոյթ պիտոր ունենաք
կատարելու . չէ թէ երկրաւոր Թագաւորի մը ըրած
խոսամունքնիս , այլ Թագաւորին երկնի և երկի ։ մեր
ստեղծողին , մեր աիրոջը : Ի՞նչ ամսթաղի բան կը լոյ-
երբոր իրեն ըրած խոսամունքնիս ջիկատարենք . իրա-
ւունք չո՞նենար բարկանալու վանիս՝ աեանելով որ
զինքը բանի տեղ չենք դներ , իրեն խոստացած բաներ-
նիս ալ փոյթերնիս ըըլար կատարելու :

Ուրեմն կամ ուխտ չընենք , կամ աղեկ մասածենք ընե-
լին առաջ . բայց երբոր մերինք ըրինք . ալ անկեց եազը¹
պէտք է որ պահենք : Միայն ազատ կընեն զմեզ առ
պարարկանութենէն քանի մը պարագաներ : Նախ թէ
որ ուխտերնուս վախճանը դադրի . զոր օրինակ մենք
կուխտէ աս կամ ան ուսւնը չերթալու , վասն զի հոն
մէկը կայ՝ որ իրեն մէրձաւոր առիթ է մեղք դործելու .
թէ որ ան անձն ան անէն ելած ըըլայ նէ , ուխտին վախ-
ճանը կը դադրի . պարարկան ըըլար սփառողն իր սփառը
պահելու : Երկրորդ՝ երբոր ուխտած բաներնիս կը փո-
խուի . զոր օրինակ ան որ կարելի եր՝ անկարելի բան
կըլլայ . ան որ բարի բան եր՝ կըլլայ չառասկար կամ ու-
տակար բանի մը արգելք : Երբորդ՝ երբոր իշխանութեն
ունեցող մարդ մը կը վերցնե ըրած ուխտերնիս , կամ
կը անօրինէ , կամ ուզիշ բանի մը հետ կը փոխէ : Ալ ան
զի նբ և կեղեցին , որբազան պատը , եպիսկոպոսներն , որ
բաներն , իշխանուն ունին իրենց հպատակներուն ուխտը
հաւասար բանի հետ փոխել : Հաւասար բանի հետ ըստ .
վասն զի ալ աղեկ բանի հետ կրնայ ամենն մարդ ինքիրենն
ալ փոխել : Խսկ երբոր իրաւացի պատճառ մը ըլլայ նէ .
իշխանութիւն ունին նաև բոլորովին անօրինելու իրենց
հպատակներուն ուխտը . որբազան պատը ամենն ուխտ .
խսկ եպիսկոպոսներն ու կրօնիք մեծաւորները բաց ՚ի
վերտապահեալ ուխտերէն՝ ուրիշ ամմնն ուխտ : Այսկեց
՚ի զատ հայրերն ու մայրերը կրնան անօրինել զաւել-
ներնուն ըրած ուխտերը քանի որ ազատութեան առ-
րիքնին չէ հասած , և ան արիքէն եաքն ալ՝ թէ որ
ըրած ուխտերնին տանը կառավարութեան վկաս կը

բարեւ : Նմանապէս Երիկը կնկանն ուխտը կրնայ անօրինել . իսկ ամուսնական իրաւունքի գէմեղած բաներուն մը , Երկուքն ալ մէկմէկու ռւխտը կրնան անօրինել : Աս բաներէս գուրս ուրիշ բան չիկայ որ մէկն ազատ ընէցրած ռւխտը կատարելէն , ամենն մարդ պարտըկան է ըրած ռւխտը հաւատարմութեամբ պահելու . վասն զի ոչ ազէկ է , կըսէ սուրբ գիրքը . չփառաւորել զած ռիս ընելով , քան թէ ընելէն ետքը զինքն անարդել ռւխտազանցութեամբ . “ Լաւ է քեզ չռւխտել , քան ռւխտել և ոչ հատուցանել ,, : Վասն զի խիստ անհաջոյ է այ աս անհաւատարմութիւնը , և յափառենական պատժոց արժանի . ինչպէս կըսէ Պօղոս առաքեալը աս բիշն չառած սրբարիներուն համար , սրոնք մէյմը ոցի կենալ ռւխտելէն ետքը՝ նորէն կը կարդուին . “ Զդառաստանն ընդունին , զի զառաջն հաւատան որհամարհեցին ,, . (ա . Տիմ . ե . 13 :) Ուրեմն սազմափն խոպը մաքերնիդ մնայ . Ուխտս գիք , և կատարեցէք տեսան այ մըրոյ , :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԻԳ .

Ա-րո-ծ-ո-յ Երբորդ պատուիրանքին վրայ , այսինքն գոնի օր ծառայական գործու ընելու :

“ Յիշեալիր զօրն շաբաթուց , սրբել զնա , :

Դառնածոյ տասը պատուիրանքներուն առջին և Երկորդը բացարելէն ետքը՝ հիմայ գանձ երրորդին , որ է կիրակի և առն օրելը սրբութեամբ անցընելը : Տեսնէք առ պատուիրանքն ինչ կը հրամմէ և ինչ կարդիկէ ընել կիրակի օրելը :

Ամենն բանաւոր արարած՝ որ կրնայ ճանշնալ զած , գրել զնելքն ու ծառայել իրեն . պարտըկան է որ ունենայ օր և առեն զած իր սաեղծողը պաշտելու և փառաւորելու . ասիկայ անանկ յայտնի բան է , անանկ ընական , անանկ ինեւքի յարմար , որ բոլոր աշխարհին մորդիկն ինչուան հեթանոսներն ու բարբարոսներն

ալ ճանցան և 'ի գործ դրին . ոչ կրօնք մը և ոչ ազգ
մը կը գտնուի աշխարհիս վրայ՝ որ տնի օրեր շռնենայ,
զնծ պատուելու և վիառաւորելու համար :

Հին օրէնքին մէջ ած հրամմեր էր Հրէից որ ամմեն
շարաթ օր տօն պահեն . “ Յիշեսթիր զօրն շարաթաց .
սրբել զնա , : Գիտէք ինչու . վասն զի ած վեց օրուան
մէջ աշխարհքս ստեղծելէն եարը . եօմներորդ օրը
հանդչեցաւ , և անոր համար շարաթ կոչեց ան օրը՝ որ
հանդիսաբ ըսել է . և օր հնեց ու սուրբ ըրաւ ան օրը . ” Զի
զնեց օր արար տէր ած զերկինս և զերկիր . և հանդեաւ
յաւուրն եօմներորդի . վասն այնորիկ օրհնեաց տէր
զօրն եօմներորդ , և սրբեաց զնա , . (Ելի . ի . 11 :)

Իսկ նոր օրէնքին մէջը Քնի նը առաքեալները կամ
սուրբ եկեղեցին շարաթ օրուան աեղը կիրակի օրն այ
նուիրեցին : Վասն զի Քն աէրն մեր զմազ փրկելու հա-
մար այնչափ շարչարանք քաշելէն ու մեռնելէն եաբը՝
կիրակի օրն յարութիւն առաւ և հանդչեցաւ :

Ասկէց 'ի զատ ինչպէս որ հին օրինաց մէջ՝ բաց 'ի
շարաթ օրէն ուրիշ տօներ ալ կային՝ այ մեծամեծ բա-
րերարութիւններն , և իր ծառայիցն առաքինութիւն-
ներն յիշելու . ինչպէս Եսթերայ . Ցութիդին . Մակա-
բայեցոց , և այլն , ասանկ ալ նոր օրինաց մէջ առաքե-
լոց ատենէն 'ի վեր կիրակի օրէն 'ի զատ ուրիշ տօներ ալ
սահմանուած են մեր կրօնքին գիշաւոր խորհուրդներն
յիշելու , և երեւլի սրբաց յիշատակն ընելու համար .
ուստի ամմեն քրիստոնեայ պարտըկան է ան օրերն ալ
կիրակի օրուան պէս որբութեամբ անցնել :

Հիմայ տեսնենք ինչպէս կըլլայ կիրակի օրերը սրբու-
թեամբ անցընելը : Կիրակի օրն այ նուկրուած օր մըն
է , այ փառացն ու մեր հոգւոյն փրկութեանը պիտու
ծառայէ , սուրբ հանդիստ մըն է . ” Ըարաթ հանդա-
տեան , սրբութիւն տեառն , . (Ելի . լն . 15 :) Բայց
ինչպէս կրնանք ըսել որ քրիստոնէից շատն ասանկ կը
սեպէն և ասանկ կանցընեն կիրակի օրը : Անանկ է նէ
Հրեաներուն համար ըստածէն աւելի մեր վրայ կրնայ
ըսել ած գանդատելով . ” Ապականեցին զշարաթուիմ , .
(Եպէ . իդ . 38 :) ” Զշարաթս իմ պղծեցին , . (ի . 16 :)
Իրաւունէ հիմայ կիրակի օրը լուր որ գարձեր է , մանա-
ւանդ թէ լուր օրէն ալ դէշ . վասն զի կիրակի օրերը՝
տօն օրերն աւելի մեղք կը գործուի :

Կիրակի պահելու պատուիրանքն երկու մաս ունի , մեր բացասական՝ որ կարդիլէ ծառայական գործք չվճռելու , մեկալը ստորասական՝ որ կը հրամմէ բարե պաշտութեան գործքերը ընելու . այ փառացը համար . ու մեր հոգւոյն փրկութեանը : Աս երկու բանն աղեկ քննենք , կը տեսնենք որ քրիտոսնէից մեծ մասը կիրակի չ պահէր : Սկսինք ծառայական գործքերէն :

Երկու տեսակ գործք արդիլած է կիրակի օրը , ծառայական ու գրեթէ ծառայական գործքերը : Ծառայական գործքերն անոնք են՝ որ հասարակօրէն ծառներն և արուեստաւորները կընեն ապրուսափ համար . ինչպէս են ամմնն աշխատալի արուեստներն . երկիր գործել , վարուցան ընել , հնձել , քաղել . այդեկամ ընել . գարբնութիւն , հիւանութիւն , պատշնել , գերձակութիւն , կոշկարութիւն , մանած մանել , կտաւ գործել , և ասոնց նման բաներ : Իսկ գրեթէ ծառայական գործքերն են՝ որ առանց մարմնաւոր աշխատութե կըլլուին , բայց մարդուա միտքը կը ցրուեն , ու չեն թողուր որ այ հետ ըլլայ . իր հոգւոյն հարկաւոր բաները մտածէ . անոր համար ասոնք ալ արդիլած են կիրակի օր . ինչպէս գատասահական բաները , գաշնագրութիւնները , տօնավաճառներն , առուտուրն և ասոնց նման բաները :

Ծառայական գործքերուած արդիլուած ըլլալը խիստ յայտնի է , վասն զի ած սուրբ գրոց մէջ շատ տեղ կորդիլէ . “ Զեւց օր գործենսցեմ զգործ , յաւուրն եօթներդի հանդիցես , շարաթ սուրբ է , հանդիսաւ տետան . տմնեայն որ գործենսցէ ՚ի նմա , սատակեսցի , . (Եւիշ . լե . 2 :) “ Եւ օրն եօթներորդ՝ սուրբ կոշեցեալ մտյ ձեզ . զամենայն գործ սպասաւորութեան մի գործքէք , . (Ղւագ . իշ . 8 .) այսինքն թէ որ կուզէք աշխատիլնէ . վեց օր սւնիք . բայց եօթներորդ օրը մի աշխատիք . սուրբ օր է , հանդչելու օր է . ով որ ան օրն աշխատի նէ , մահապարտ ըլլայ : Ըարթուն եօթներորդ օրը սուրբ է , ինծին նուիրած է . ան օրը ծառայական գործք մի ընէք : Ետքն ալ ցցընելու համար որ որ շափ կուզէ կիրակի օրեւը սրբութեամբ անցընելնիս , ինչպէս մէկն որ սւզած բանը մէկուն յանձնելէն եաբը . որպէս ով մաքէն չելլէ . միտք պահէ , չիմուռնաս կըսէ . ասանկ ալ ած քանի քանի անդամաս բանը հրամմլէն :

Լոքը՝ նորէն կը միշեցնէ . “Յիշեսիր զդոն շաբաթուց, պրբել զնա . մի գործեցւս ՚ի նմա զամնայն գործ , , . (Եւմ. ե . 8 .) Աս արդելքը կիրակի օր ամենեին ծառայական գործք մը չընելու . հին օրէնքին մէջ այնշտափ սաստիկ էր որ կերակուր եփելն ալ արդիլած էր, պէտք էր որ առջի օրւընէ եփեին պատրաստէին . անոր համար է որ ուրբաթ օրը պարասիւտի կը կոչուէր, որ պարասիւտին ըսկէլ է . “Ըաբաթ հանդիսա՞ սուրբ տեառն վագիւ . որ ինչ եփելոց էք եփեցէք և որ ինչ հասուցնելոց էք հասուցէք , , . (Եւմ. ժշ. 23 .) Ինչուան կրակ վառել ալ չէր ըլլոր, և ոչ ճամբայ ընել որ ծառայական գործք մը չէ ըստ ինքեան, հաղիւ մօս աեզ մը կրնային երթալ . “Մի լուսցի հուր յամենայն բնակութեան ձերում յաւուր շաբաթուց , , . (Եւմ. լե . 2 .) “Մի ոք ելանիցէ ՚ի աեզուզէ իւրմէ յաւուրն եօթներորդի , , . (Ժշ. 29 .) Եւ աս արդելքնելը ճիշճ կը պահէին հրեայք, ու գեռ հիմայ ալ կը պահէն . երանիթէ քրիստոնեաներն անոնց ըրածին կէսն ընէին կիրակի օրերը : Ի՞նչ ամսօն է մեզի որ հրեաները մեղմէ աւելի օրինապահ ըլլան, թէ և մենք ան խոսութիւնները չունիք, և ասանկ գիւրին է սուրբ եկեղեցւոյ մեզմէ պահանջածը :

Իսկ մէկալ գործքերն որ գրեթէ ծառայական են, եկեղեցական կանոններն և օրէնքները՝ ժողովքներն ու պրազան պապերուն կոնդակները մէկբերան կարգիւն . ուստի կիրակի օր գատաստան չըլլուիր, մարդրանել տալ չըլլար, առուտուր գաշնագրութիւն ընել չըլլար . վասն զի առ բաները մարդուս միուրը իւսա կը ցրուն, չի կրնար այ հետ ըլլու, հոգեւոր բաներ մտածել: Ասոնցմէ ՚ի զատ ուրիշ գործքեր ալ կան՝ որոնց վրայ կրնայ մարդ տարակումիլ թէ արդեօք կիրակի օր արդիլած են թէ չէ: Ասոնց վրայ ալ պէտք է խօսիմ որ գիտնաք և ըստ այնմ վարուիլ:

Արդեօք կիրակի օր կրնայ մէկն աշխարհական գրքեր, չինծու պատամութիւններ, բանաստեղծութիւն, կատակերգութիւն կարգալ . կրնայ ուսման հետ ըլլալ . սորվեցնել, երգել կամ նուազարան զարնել: Իրաւաս բաները մարդուս միուրն ալ կը հօգինեցնեն մարմինն ալ . բայց կիրակի օր արդիլած չէն, որովհեան ծառայական գործք չէն . միայն թէ հոգեորին արդելք

շըլքան, առեն մեայ ընելըւ ինչ որ քրիստոնէի մը պարտքն է ընել կիրակի օր : Բայց նիւթապէս բան դրինակելը, մանաւանդ առցկով, որովհետեւ վարձուարի գործք է, աղէկ չէ ընելը :

Արդեօք կիրակի օր կրնայ մէկը պատկերք քաշել, ար- ժան չինել, և ասոնց նման արուեստներու հետ ըլլազ : Չե, չէ կրնար, վասն զի առանք ծառայական գործք կը մեղաքին, ու արդիքած են կիրակի օր բանելը :

Կրնայ մէկը կիրակի օր դանէ որսի երթալ : Թռչան- ներ կենդանիներ սրսալը ծառայական գործք չէ, ուս- ոփ կրնայ ըմուիլ կիրակի օր, մնջք չէ . միայն թէ ու- ժիշտ գոյթակառնեմիւն չըլլայ, բալոր օրը որսի հեա ըլ- լալով, ինչորեւ կան ոմանդ որ հազիւ որսորդի պատա- րագ մը կը առենէն առանց ջերմմանդութեան, ու կը էղողեն որսի կերթան՝ բալոր օրն ուրիշ հոգեար բան մը չինելով : Ասանկ ընելը՝ շափազանց կերպով զրօսանքի ետակ ըլլալ է, կիրակի պահել չէ . կիրակի օր որսար- դութիւն ընելն ան առենն օրինաւոր զրօսանք կըլլայ, երբոր մէկը քանի մը ժամ միայն կանցընէ, ան ալ հո- գերի և քարոզի առենէն գուրու :

Զինորառութիւն ընել ալ չըլլայ կիրակի օր : Թէ որ մէկ ժամի մը ժամ զրօսանքի համար կարթով կամ ցանցով կամ ուրիշ գործիքներով ձուկ բռնելու եր- թայ, հոգեսրի և քարոզի առենէն գուրու, առանց զանց առնելու իր բարեպաշտական պարտքերը, բան մը չէ, ծառայական գործք չի սկսուիր . բայց թէ որ մէկն իրեն որուեառ ընէ ձկնորսութիւնն, աշխատի յագնի խոշոր ցանցեր ու գործիքներ բանեցնելով, կամ ձկնորսու- թիւնն արգելք ըլլայ իրեն հոգեորական պարտքերուն նէ, դէշ կընէ, հրաման չիկայ :

Հաղոյ կիրակի օր ճամբայ ընելըւ հրաման կայ, սո- ցով ըլլայ, ձիով կամ կառքով ըլլայ, ճամբայ ընելք ծառայական գործք չէ, ուստի կրնայ ըլլուիլ . հերիք է որ մէկը ջերմմանդութեամբ սուրբ պատարագը առանէ, և իր քրիստոնէական պարտքերն ընէ : Բայց առանց պատճառուի կիրակի օր ճամբորդութիւն ընելն աղճէ բան չէ, վասն զի արդելք կըլլայ ժամ երթալու, ճամբորդութիւն չակլու, և մանաւանդ քարոզ մոիկ ընելու : Խոկ սայը ու բեռնաւորած գրաստներ քշել, աշխատիլ զանոնք բեռնաւորելու կամ բեռներնին վար

տանելու, ծառայական գործք է, արդիլած է, հարեւ
գամար միտյն կը լլուի : Բայց եկուր նայէ որ որչափ
բեռնաւորած ույինը ու գրաստներ կը պաշտին անի որ
քաղցին չորս գին, մտնաւանդ խոտ հնձելու առեն.
անկարգութիւնը հոն հասած է որ կիրակի օրը լուր
օրէն չսրոշուիր : Ի՞նչ գայթակղութիւն է որ կուտան,
ի՞նչ պատիժ է որ այմէ վրանին կը կանչեն : Գիտեք
հին ասենն ինչ էր կիրակի օր ծառայական գործք
ընողներուն պատիժը . քարկոծուիլ, մեռնիլ . ած գրաւ
ատ օրէնքն, այ խօսքն է . “ Զվեց օր գործեացես զդործ .
յաւուրն եօմներորդի հանդիցես . շարաթ սուրբ է
հանդիստ տեառն, ամենայն որ գործեացէ՝ ի նմա՞ աս-
տակեացի,, . այսինքն վեց օր ունիք աշխատելու, գործ
քերնիդ տեսէք, բայց եօմներորդ օրն ինծի նուիրած
է, հանդչեցէք . ովոր ծառայական գործք ընէ ան օրը
նէ, քարկոծուի սպանուի : Օրինակն ալ ունինք, որ եր-
րոր Հրեաներն Եղիպատոփի անապատին մէջ ճամբորգուէ
կը լնէին, խեղճ մարդուն մէկը կիրակի օր գնաց փայտ
կուրելու բերելու : Բանեցին բնիրին զինքը Մովսեսի
առջին՝ որ վշիրը տայ : Մովսէս հարցուց այ յուտա-
լով որ շնորհք ընէ յանցաւորին . բայց ած հրամմեց ար
քարկոծեն սպանենն զինքը . “ Մահու մեացի այրն,
քարամբք քարկոծեացեն զնա ամենայն ժողովուրդն , .
(Թուոյ . ԺԷ . 35.)

Անանկ է նէ, ի՞նչ պիտօր ըլլայ անոնց՝ որոնք որ կի-
րտկի օրը խղճմառնք չեն ըներ ամեննին աշխատելու և
ծառայական գործքեր ընելու : Ալը կը հնձէ, որն այ-
գէկութ կընէ, որը սայլ ու գրաստ կը բեռնաւորէ,
որը ցորեն կազայ, որն եզզան՝ ձիու՝ առուտուր կընէ .
իսկ գաշնադրութիւնները կարծես որ կիրակի օրուան
կը պահէն : Նմանապէս կնկաց որը լուացք կընէ, որը
լաթ կը փռէ, որը տախտակ կը ուրբէ, որը մանած կը
մանէ, որը կար կը կարէ, որը բան կը բանի . մէկ
խօսքով կիրտկի օր ծառայական գործքերէն ետ կե-
նալ չիկայ : Ի՞նչ կերպ քրիստոնէութիւն է ըրած-
նիս . ած իր ողորմութեամբը շաբթուն վեց օրը մղի
կը թողու, մէկը միայն իրեն կը պահէ . ու մենք ան մէկն
ալ շատ կը տեսնենք իրեն, ան օրն ալ կուզենք բանի .
Հրեաներէն ալ գէշ ենք : Իրաւ է որ նոր օրէնքին մէջ
մոհուան պատիժ չիկայ կիրակի չիպահողին . բայց ո՞-

շափ սոսկալի պատմէներ կան պատմութիւններու մէջ՝
որ ած առաեր է անանկներուն . որն աշխատելու առան
կայծակէն զարնուեր մոխիր կտրեր է . որն աշխատելու
առևն անշարժ մնացեր անգամալսյծ եղեր է . որն երկ-
բաշարժէն գետինն անցեր է . որուն վրայ լեռան կտոր
մը ինկեր ծածկեր է զինքն . և ասոնց նման պատիժներ
կը յիշէն Փարիզու ժողովքին եպիսկոպոսները :

Բայց պատմութիւններու կարօս չենք . ո՞վ կրնայ
զմեզ ապահովէլ որ այ վրանիս խրկած այսչափ պա-
տիժները մասնաւորապէս աս բանիս համար շըլլայ .
Աստաւած Եղեկին մարդարէին բերնովը՝ կիրակի ցի-
պահողներուն սոսկալի սպառնալիք կընէ . բոլոր իր
բարկութիւնը վրանին թափելու . “ Զշաբաթու իմ
պղծեցին , և ասացի հեղուլ զարտմառութիւն իմ’ի վերայ
նոցա , . (Ե . 21 :) Կրնան ըլլալ ոմանք՝ որ ըստծներս
բանի առ զ ցիդնեն , ինչուան հիմայ իրենք պատիժ մը
կրած շըլլալով : Խեղզ ոզորմելիներ . թէ որ ինչուան
հիմայ չեն կրած նէ , ո՞վ կրնայ զիրենք ապահովէլ որ
ասկէց ետքն աշխիրեն . բայց թէ որ ցիրեն . ալ գէշ .
ըսել է որ ած իրենց հոգեոր պատիժներ կուտայ , իր
չնորհքէն կը ցոկէ զիրենք . մտքերնուն լոյս շիտար , որը-
տերնին կը խստանայ , անզեղջ կը մեռնին . ըսել է որ
ասդին չի պատժեր զիրենք , աւելի սաստիկ պատիժ պա-
հուած ըլլալով իրենց անդին :

Ուրեմն կիրակի օր՝ տօնի օր՝ ամենեին բան մը չիկըր-
նանք պիտոր ընել , ձեռք ձեռքի վրայ դրած նստի՞նք
պիտոր անգործ , քիչ մը շարժենուու պէս՝ մեղք պի-
տոր ըլլայ , և ան ալ մահուչափ մեղք :

Չէ , ամենն կանոն իր բացառութիւնն ունի . կեցէք
որ ամենն բան ըսեմ լըլնցոնեմ , անկէց ետքը կը դիտ-
նաք ինչ բան կրնայ ըլլաւիլ կիրակի օր . ինչ բան լըլ-
լուիր . Երբ մեղք է ընելն , Երբ չէ . Երբ ներելի մեղք
է կիրակի օր բանելն , Երբ մահուչափ :

Նախ պէտք է նայիլ որ պատճառ մը կա՞ կիրակի օր
աշխատելու թէ չիկայ . թէ որ ցիկայ , ամենն ծառայա-
կան գործք կամ դրեթէ ծառայական՝ միշտ մեղք է :
Բայց ինչ մեղք է , ներելի թէ մահուչափ : Աղէկ մակն
ըրէք . թէ որ քիչ ատեն , այսինքն կէս ժամփ չափ մէկն
աշխատելու ըլլայ նէ . ներելի է . բայց ներելի մեղքէն
ալ պէտք է զցուշանալ : Իսկ թէ որ մէկն երկան ատեն

աշխատի , այսինքն երկու ժամէն աւելի , մահուչափ
մեղք կը լայ : Եւ աս մահուչափ մեղքը կը դործեն ա-
նոնք ալ որ թէ և իրենք չեն աշխատիր , բայց իրենց
զաւկըները կամ սպասաւսըները կամ խանութի ծա-
ռահերը կաշխատցընեն , և ատեն ալ չեն տար որ ժամ
մը երթան հոգեսոր բան լսեն՝ որ այնչափ հարկաւոր է :
Ասանկ ընողներն՝ իրենք աշխատածի պէս յանցաւոր
են . վասն զի ած չէ թէ միայն իրենց կարգիլէ որ կի-
րակի օր չաշխատին , այլնաև իրենց բոլոր ընանեաց .
“Մի դործեսցես ՚ի նմա զամենայն դործ , դու և ուստոր
քո և գուստոր քո , ծառայ քո և աղախին քո , եկն քո
և պանդուխան քո որ ՚ի քեզ , . այսինքն կիրակի օր
ըրլայ որ ծառայական դործք ընես , ոչ դուն և ոչ
զաւկըներդ . ոչ ծառադ և ոչ աղախինդ , և ոչ օտարա-
կանն որ քեզի հետ է : Արկեց յայտնի կրնայ խօսել ած :

Խեղձ զաւկըներ՝ որ ասանկ ծնողաց հետ է բաներ-
նին . խեղձ ծառաներ , որ տէրերնին կըստիպէ զիրենք
կիրակի օր ալ աշխատելու . ի՞նչ ընեն անանկ ծառա-
ները : Ուրիշ ճար ցիկայ ազաշելէն ՚ի զատ . երրոր
աղաշանքն ալ բանի չիգայ , թէ որ առանց ծանր վնա-
սու կրնան ելլել ան անէն նէ՝ պէտք է ելլեն , ուրիշ
տուն երթան երկիւղած տիրոջ քով որ թող այ իրենց
քրիստոնէական պարոցերնին ընել :

Խակ թէ որ իրաւացի և օրինաւոր պատճառ մը ըլլայ
նէ կիրակի օր աշխատելու , մեղք չէ , կրնայ աշխատուիլ :
Բայց որո՞նք են աս պատճառներն . ասոր պատասխանը
առաջու և տեղնիտեղօքն աս պատճառները բացատրելու
համար՝ ատեն պէտք է , ուստի եկած կիրակուան կը
թողում . եկէք որ լսէք . թէ որ սորզիլ կուզէք նէ :
Հիմակու հիմայ ըստածներէս պտուզ հանելու համար՝
առաջադրեցէք որ ասկեց ետքը կիրակի օրերնիդ սըր,
բաւթեամբ անցընէք , թէ որ կուզէք որ ած զձեզ չի-
պատճէ , մանաւանդ անդին յաւիտենական պատիճ-
ներով , որոնք ած հեռու ընէ ամմենէս :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԻԴ..

Նորին նոյն բանին վրայ:

Խնցած կիրակի ըստ որ կիրակի օր առանց օրինաւոր պատճառի ծառայական գործք ընելլը միշտ մեղք է . և թէ որ երկու ժամէն եւել մէկը կամ շարունակ կամ միջոց միջոց աշխատի նէ , մահուչափ մեղք կը գործէ : Խակ թէ որ օրինաւոր պատճառ մը կայ աշխատելու նէ , մեղք չէ ըստ . ուրեմն հիմայ պէտք է որ ըստ մորոնք են առ օրինաւոր պատճառներն որ մէկը կիրակի օր կրնայ անոնց համար ծառայական կամ դրեթէ ծառայական գործքի հետ ըլլալ :

Հինգ են առ օրինաւոր պատճառներն , այսինքն հարկ , բարեպաշտութիւն , եղբայրակիրութիւն , սովորութիւն ու տնօրինում :

Հարկի համար աշխատելն ան է , երբոր մէկն առանց աշխատելու չի կրնար խալսիլ ծանր նեղութենէ մը կամ վնասէ մը . զսր օրինակ կիրակի օր կրակ կըլլայ . ամ մնաքը կը վազեն մարելու , որը ջուր կը կրէ , որը կրակին քայ ջուր կը լեցընէ , որը քովի տները վար կառնէ , որը անէն կահ կարասմիքները կը փախցընէ , ու բոլոր օրն երբեմն հարկ կըլլայ աշխատելու . բայց ասի կայ ամենեւին մեղք չէ , մանաւանդ պէտք է ընել . կրակին գէմն առնելու համար : Ասանկ ալ տանը մէկ գերանը կը կասրի . թողուանէ առնը վար կուգայ , տանտիրութք մեծ վնաս կըլլայ . ուրեմն հարկ է աշխատիլ , նեցուկներ գնել , վնասուն ու վուանգին գէմն առնել : Վմտնապէտ բրուտը թէ որ փուան կրակը թողու որ մարի , ետեւ ետեւ փայտ չիգնէ նէ , աղիւանելլը պտուկներն անեփ կը մնան , հարկ է որ կիրակի օր ալ ընէ նոյն աշխատանքը : Ասանկ ալ ուրիշ ամմեն աշխատանք որ ծանր նեղութենէ մը կամ ծանր վնասէ մը խալսնելու համար՝ նոյն օրը հարկ է ընել . վազուան թողուլ շըլլոր : Ուստի երբոր փարիսեցիներն առաքելոց փայ դայթակղած ամբաստաննցին Քնի որ շսրախ օր ցորեն

կը կարէին ու կուտէին, “Ահաւանիկ աշակերտն քո դործեն զոր ոչ է արժան դործել՝ի շաբաթու ։” (Մտն. մք. 2.) Վրիստոս աէրն մեր պատասխանեց ու ըրածնին գէշ բան մը չէր, հարկի համար էր ըրած աշխատանքնին. վասն զի անօթութէ կը մարէին, բան մը չէին կերած ան օրն, ու չէին գիտեր ուսկից ուտելու բան մը գտնեն: Խելուընին պատկեցընելու համար՝ Դաւիթ մարդարէին օրինակն ալ բերաւ, որ հարկա ուրութեան ատեն նաև այ նուեիրուած սրբազն հաց կերաւ՝ որն որ քահանաներէն ուրիշ մարդ չէր կրնար ուտել: Ասանկ ալ Ք՛ տէրն մեր կըսէ աւետարանին մէջ որ մէկուն ոչխարը կիրակի օր փոսն իյնալու ըլլայ նէ, մեղք չի դործեր հանելու համար աշխատելով։ վասն զի հանելու ըլլայ նէ, կը կորսընցընէ իր ոչխարը։

Բայց աս հարկաւորութիւնը կիրակի օր աշխատելու, աէտք է որ իրաք ըլլայ՝ չէ թէ երևակայական, դիպուածը բերած ըլլայ՝ չէ թէ կամք փնտըռուած. վասն զի աս բանիս վրայ է որ շատերը կը պիտի ն, ու շատ անդամ հարկաւոր կը կարծեն ան բանն որ քանի մը որ առաջ կամ ետքը կրնայ ըլլուիլ: Խօսք հասկընալու համար. տունը հաց պիտոր եփուի, կիրակի օր կը ձգեն, կը նային որ շաբաթն օրը լմբնայ հացը: Ցունը լաթ լուացուի պիտոր. կրնան երկուշաբթի կամ իրեքշաբթի սկսիլ, որ բոլոր շաբաթն ատեն կունենան փուելու ցորցընելու ժողվելու և երկըթէ անցընելու. չէ, ուրբաթ կամ շաբաթ կը ձգեն որ կիրակի օրը փուեն կամ ժողվեն կամ ծալլեն. թէ որ իրենց՝ ինչ հարկ կայ կիրակի օր աշխատելու փուելու ըսես նէ, կը փատին թաց մեալով կըսեն: Իրաւ ալ ըլլայ ըսածնին որ մէկ օրուան մէջ փատին լաթերը թացութենէն, անովն ալ չեն արդարանար, վասն զի կրնային առաջ մասածել առ բանը: Ասոնց նման որչափ պատճառանքներ կան՝ որ չեն անցնիր, բայց բաւական կը սեպուին կիրակի օր աշխատելու, և գայթակղութիւն ու շար օրինակ տալու ուրիշներուն. վասն զի շատերը կան որ չէին աշխատեր, թէ օր չիտեսնէին ուրիշներուն աշխատից: Մանաւանդ արուեստաւորներուն և երկրագործներուն հարկաւորութիւնը չի պակսիր. բայց շնծու հարկաւորութիւն է, մեղք է ըրածնին՝ թէ աշխատովներունը և թէ աշխատընողներունը: Վասն զի հրաման չիկայ կիրակի դր

աշխատելու . ոչ վաստակ ընելու համար . և ոչ ծախքը ժիշընելու . թէ որ չէ , որչափ արուեստաւոր կայ նէ՝ դերձակ , հիւսն , որմագիր , կօշկակար և այլն , կրնային կիրակի օր աշխատել և աշխատել տալ իրենց բանւոր . ներաւն , ան օրուան աւուրջերը քիչ ըլլալուն համար : Բայց որըշափ երկիր ունեցողներ կան՝ որ կիրակի օր հնձել կուտան ցորենը , բանւորներուն քիչ վճարելու համար . ասիկայ բաւտիկան պատճան է կիրակի որ աշխատցնելու : Ի՞նչ հարկ կայ ցորենները կիրակի օր կապելու կամ կասելու . կարկուտ կրնայ գալ կըսեն և աւրել . բայց երրոր օգն աղեկ է , մրրիկի նշան չիկայ , կանցնի առ պատճառանքը : Ի՞նչ հարկ կայ կիրակի օր երթալ գրաստները բեռնաւորել՝ հնձած խոտերը գաշտ մէն վերցնելու համար . անձրե կրնայ գալ կըսեն ու թրջել խոտերը . բայց երրոր ամպ մը չերենար , նշան չ չիկայ անձրեի , կը զօրի առ պատճառանքը : Չէ , առոնք չինծու հարկաւորութիւններ են , որ մեղքէն աղտա չեն ըներ . վասն զի իրաւցնէ հարկաւորութեան համար բաւտիկան չէ որ հեռուանց կասկած մը ըլլայ վնասու , այլ պէտք է որ մօսիկ ու հաւանական վտանգ ըլլայ : Չէ որ ի՞նչ և իցե հեռու վասնդը բաւտիկան ըլլար նէ , կիրակի պահելու պարուք չեր ըլլար . Դաւիթ մարդարէին ատենի եղած անկրօնք մարդկանցը պէտ կրնայինք ըսել , “ Լաեցուացուք զամենայն տոնս այլ յերկնէ ,, . (Սլմ . հէ . 8 .) այսինքն բոլոր կիրակիները առները վերցնենք աշխարդէս : Ուրեմն պէտք է աս կանոնը հաստատուն բռնել որ կիրակի օր իրաւցնէ հարկաւորութեան համար միայն կրնայ աշխատուիլ . չէ թէ ան աշխատանքներն որ ուրիշ օրեր կրնան ըլլուիլ՝ կիրակի դրուան ձգել . վասն զի ատիկայ չինծու հարկաւորութիւն կրլայ , մեղքէն ազատ չըներ զնեղ :

Երկրորդ օրինաւոր պատճառը կիրակի օր աշխատելու՝ բարեպաշտութիւնն է . այսինքն անանկ գործքեր ընելն որ անմիջապէս այ փառացն ու պատուոյն կը վերաբերին : Զոր օրինակ զանգակ զարնել՝ ժողովուրդը ժամ կանչելու համար , իսորանին մամերը վառել , տօնին հարկաւոր զարգերը գնել կամ վերցնել , թափօրինք ծաջ ծանր պատկեր կամ արձան տանել . վասն զի ասոնց ամեննքն ալ այ պաշտամունք են , ու բուն ասոնք ընելու համար՝ արդիլած են ուրիշ ծառայութիւնները ,

կըսէ սուրբ ագուինացին։ Իսկ ան բարեպաշտական գործքերն որ ստիպողական հարկաւորութիւն մը ըն-նին նոյն օրն ընելու, զոր օրինակ նշխալլք թափել, ժամ զարդարել, ժամ աւլել, թէ որ յանկարծական հար-կաւորութիւն մը ըըլլայ նէ՝ հրաման չիկայ ընելու, ա-ռաջուց պէտք է ընել։

Երրորդ օրինաւոր պատճառը կիրակի օր աշխատե-լու՝ եղայրսիրութիւնն է, այսինքն կարօտելոց օդնու-թիւն հասնել, գործք ովորմութեան ընել զոր օրինակ մեռելները գերեզման տանել կամ թաղել, հիւանդ-ներուն ծառայել, անկողիննին շինել, գեղ պատրաս-տել, արուն առնել, վէրք պատել, ու խիստ կարօտե-լոց համար նաև բանիլ կիրակի օր, որպէս զի վասարկա-ծովիս կարենանք իրենց ծանր կարօտութեանն օդնել, միայն թէ շըլլայ որ կարօտներուն օդնելու համար՝ մը հոդին հոգեսորէ զրկենք։

Չորրորդ օրինաւոր պատճառը քաղցին սովորութիւն է, կիրակի օր անանկ աշխատանք մը ընելու՝ որուն նր եկեղեցին աչք գոցած է։ Կան աշխատանքներ որ՝ մարդ կը տարակուսի թէ արգելք կիրակի օր կրնայ ըլլուկիլ թէ չէ։ ան ատենը քաղցին կամ երկրին սովորութեանը հետեւելու է։ Բայց հերիք է որ իրք ըլլայ ան սովորու-թիւնն, ու սուրբ եկեղեցին թողոցած ըլլայ։ Հերիք է որ պատարագ աեսնելու և ուրիշ հոգեսոր բաներու արգելք չըլլայ։ Հերիք է որ ագահութեան համար չընէ մէկն տա բաներն, այլ հարկի համար։ Թէ որ չէ, սո-վորութիւն չըսուիր անիկայ՝ այլ անկարգութիւնն, որ մեղքէ չի խալլուսեր զմարդը։ Սովորութիւն ըստծնին է՝ ինչպէս ուտելու բանելը կիրակի օր գնել ու ծախել, և ասոր նման բաները։ Բայց միշտ ան զգուշութիւններուն- որ ըսի, այսինքն հոգեսորի արգելք չըլլայ, եկեղեցական հանդէսներու ատեն առուտուրի չի չիղբաղի մէկն և ուրիշ-ներն ալ չիղբաղեցնէ ան ատենը խանութիւններուն- լով։ Ուստի թող աղէկ մտածեն անոնք որ կիրակի օրերն առառուընէ ինչուան իրիկուն խանութիւնն բաց կը պա-հեն, ու միշտ առուտուրի հետ կըլլան։ Թող աղէկ մտածեն սրճանոցներու և դինեառուններու տէր եղող-ներն որ կիրակի օրեր արգելք կըլլան ուրիշներուն ժամ երթալու, բոլոր օրը կերուխումի և ատեն անցը-նելու հրաւիրելով զամները։ Անոր համար ալ է որ

բաներնին յաջող չերթար , քանիները կործանեցան . վասն զի ճշմարիտ քրիստոնէի շահ չէ ըրածնին , կիրակի չեն բաներ . հոգևոր բան չեն լսեր , ժամերգութեան՝ ձայնաւորի՝ օր հնութեան՝ չեն երթար , ուրիշներուն ալ պատճառ կը լլան կիրակինին շիպահելու :

Հապա սափիրիշներն որ կիրակի օրերն ինչուան կէսօր մօրուք ածիկելու հետ կը լլան , ի՞նչ ըսելու է անոնց համար : Յայտնի է որ ըրածնին ծառայական գործք է . բայց որովհետեւ շատը կիրակի օր կուգան ածիկելու : Համար կը լլայ որ ածիկեն՝ տուն տեղ պահելու համար . թէ որ չէ , իրենց հացը կը կորսընցընեն : Մանաւանդ որ շատ արուեստաւորներ և երկիր գործողներ իսկ որ լուր օր չեն կրնար ձգել բաներնին ու գործքներնին՝ գալու ածիկուելու համար . ուստի սովորութիւնաց է , ու սուրբ եկեղեցին ալ աշք կը դոցէ , որ սափիշները կիրակի օր բանին . միայն թէ ժամակարգութեան և ձայնաւորի ատեն շրլայ բանելնին , պատարագնին տեսած ու հոգեկորնին լսած ըլլան : Առանց ասոնց՝ “չ կարուութիւնն և ոչ սովորութիւնը զիրենք անմեղադիր կրնայ ընել , ինչպէս և ոչ զանոնք որ կիրակի օրուան կը սպասաւեն ածիկուելու համար : Անանկ է նէ , թողարկ մասածեն ան խաթուններն և աղջիկներն որ կիրակի օր ունայնասիրութեան համար աղտիիններնին ինչուան կէսօր կաշխատցնեն՝ մազերնին վրանին գլուխնին շատ եւ աւլու համար . իրենք կիրակինին կաւրեն՝ հերիք չէ , անոնց ալ աւրել կուտան՝ առանց հարկի չէ թէ ժայն ժառայական գործք ընել տալով . այլ նաև առաքելոյն խօսքին գէմ , որ կը խրատէ խաթուններն որ ունայնութեան ետևէ շրլան . “Նոյնպէս և կանայք ’ի զարդ խոնարհութեան , ակնածութեամբ և զգաստութեամբ զարդարել զանձինս , մի ’ի հիւսս ոսկեմանս ընդելուզեալս մարդարուվ . կամ ’ի հանդերձս պահումնեալս , . (ա . 8իմ . թ . 9 :)

Ասոնցմէ ’ի զատ երբոր եկեղեցւոյ գլխաւորները պատճառի մը համար հրաման կուտան կիրակի օր մը բանելու , խզմատնքի տեղ չի մնար : Աս հրամանը սրբազն Պատին ամմենուն կրնայ տալ , եպիսկոպոսներն իրենց թեմին , ու ժողովրդապետներն իրենց ծուխներնում՝ ինչպէս գրեթէ ամմեն տեղ սովորութիւնն եզած է : Ուստի երբոր մէկը պատճառ մը կունենայ կիրակի

որ բանելու , պէտք է որ հրաման առնէ , թէ որ յան-
կարծական հարկ մը չէ . և առեն կոյ հրաման առնե-
լու : Ասիկայ ասանկ է կրուէ թենեդիկոս Ժ.Դ. Հռամայ
հայրապետը , վասն զի մէկն իրեն բանին դատաւոր չի
կրնար ըլլալ : Անոր հրամար երրոր իրեն կերենայ որ
բաւական պատճառ ունի կիրակի օր բանելու , պէտք
է եկեղեցնայ գլխաւորներէն հրաման առնէ . թէ որ
տան նէ , առանց խղճմաննքի կրնոյ բանիլ : Խօսք հաս-
կընալու համար . պէտք կըլլայ կիրակի օր փայտ քար
աղիւս կիր բերելու՝ ժամ շինելու համար . պատճառն
օրինաւոր է , և մեծերը հրաման կուտան հարցընելու
ըլլանք նէ : Պէտք կըլլայ կիրակի օր բանիլ աղքատնե-
րուն օգնելու համար . պատճառն օրինաւոր է , մեծերը
հրաման կուտան երրոր հարցընենք նէ : Անանկ աղ-
քատներ կան որ կիրակի օր աշ հարկ կըլլայ իրենց բա-
նելու , չէ նէ՝ հաց չեն գտներ ուտելու . ասանկներն
երրոր հրաման խնդրեն նէ , մեծաւորները չէ չեն ըսեր .
միայն թէութիւններ կը գնեն որ իրենց հոգեւորին ար-
գելք շըլլայ . ուրիշներուն գայթակղութիւն շիտան :
Հաւանատկան վախ մը կրնայ ըւլու որ եթէ աս կամ ան
ծառայական գործքը մէկէն շըլլուի նէ՝ մեծ վնաս մը
պիտի պատահի . պատճառն օրինաւոր է , հրաման
խնդրելու որ ըլլանք , եկեղեցին չէ ցսեր . միայն թէ
իր գրած թէութիւնները պահնենք :

Հիմայ ըսէք ինծի . օրինաւոր պատճառն է որ ոմանք
կը բերեն , ի՞նչ ընենք . պարապ ցիկենալու՝ ցիւսնձ
բանալու համար՝ քիչ մը կաշխատինք , քիչ մը գուրապայ
կը հիւսենք . քիչ մը մանած կը մանենք , լսելով : Չէ .
թէ և անկէց վաստակ մը չունենան , թէ և միայն առեն
անցրնելու համար ըւլլար ըրածնին , չեն կրնար առանկ
փուժ պատճառի համար կիրակի օր բանիլ . թէ որ պա-
րապ ցիկենալ կուզեն նէ , թող աղքատներուն համար
բանին , ան ատենը մեծաւորները հրաման կուտան . չէ
նէ , բան մը շաժեր ատ խօսքն որ շատերուն բերանն է ,
աղլաւ է կրսեն աշխատիլ կիրակի օր՝ քան թէ պարապ
կենալ ու բամբառանք կամ ուրիշ մեղքեր գործել : Ի՞նչ
անխելք հետեանք . ուրեմն մէկն որ շաշխատիր . հարկ
է որ բամբառանք ընէ , կամ ուրիշ մեղքեր գործէ . ի՞նչ
պէս որ կիրակի օր աշխատանքէն եա պիտօր կենայ , ա-
նանկ ալ մեղք գործելէն պարտըկան է եա կենալու :

Բայց թշնամուն են իր սուրբ եկեղեցին ասանկ սաս-
տիկ արդեւու գրին կիրակի օր չաշխատելու, երբոր աշ-
խատնքն ըստ ինքնան գէշ բան մը չէ : Այսոր պատ-
ճառն անցուծ կիրակի ըսի . բայց եկած կիրակի աւելի
բացատրեմ պիտոր . ուրեմն եկէք որ լսէք, մեծ ու
պղտիկ՝ արուեստաւոր ու բանւոր՝ ամմենքդ ալ եկէք
լսելու, վասն զի պատակար ու հարկաւոր բաներ են
ըսելիքներս :

ՑՈՐԴ ՇՈՐՏԱԿ ՃԻԵ .

Բայէղաշուկան Գործուերսու վրայ :

Ճեզի ըսի առաջուց որ կիրակի բանել ըսելն՝ ան-
զը սրբութեամբ անցընել ըսել է . ասոր համար այն-
չոփ սաստիկ արդիլսած է կիրակի օր բանին և աշխա-
տը, գատատատանի վերաբերեալ բաներ՝ գաշխագրու-
թին՝ ծառայական ու գրեթէ ծառայական գործքեր
ընելը : Վասն զի ինչպէս որ ամմեն եկեղեցական ու
քաղաքական օրէնքներն, ամմեն սուրբ հարք, սրբազն
պատերն և եկեղեցւոյ հոգիւոր հովիւները կըսեն, աս
գործքերը մեր միոքը կը ցրուեն և չեն թողուր այ և հո-
գեարի հետ ըլլալ, և կիրակի օրերնիս սրբութեամբ ան-
ցնել : Ուրեմն յայտնի եղաւ որ աս արդելքին, այս-
ինքն կիրակի օր չիրանելուն դիմաւոր վախճանն ան է
որ կարենանք բարեպաշտական գործքերու հետ ըլլալ
՚ի փառս այ և մեր հոգեար օգտին համար . ուրեմն յայտ-
նի եղաւ որ կիրակի օրը սրբութեամբ անցընելու համար
հերէք չէ աշխատանքէն ետ կինալը . վասն զի պարապ
կենալը վնասակար բան է, այլ պէտք է որ բարեպաշ-
տական գործքերու և չերմեռանդութեան հետ ըլլանք :
Աս է որ ասօրուան յորդորակին մէջը պիտոր ջանամ
ճեզի աղէկ մը հասկըցնել :

Բայց կը վախճամ որ պարապ տեղը պիտոր խօսիմ .
վասն զի խիստ արմատացեր է քրիստոնէից մէջն աս գէշ
սովորութիւնը կիրակի օրեր աշխատելու . մարդարէնե-
րուն այ կողմանէ հրէից վայ ըրած գանդապ՝ հիմա .

կուտանք քրիստոնեաներուն վեցոյ ալ կը յարմարի . “Պաշ-
ծեցին զարաթուս իմ , զարաթուս իմ ապահանեցին , ” :
Կիրակի օրը հոգեւորի բարեպաշտութե՛ն ու ջերմուռն-
գութեան հետ ըլլալու համար եղած է . իսկ քրիստո-
նէից մեծ մասն ան օրը պարագ կենալու , դատարկո-
բանութե՛ն . զրօնանքի և աշխարհափան բաներու կան-
ցնեն : Կիրակի օրն ած վիառաւորելու համար եղած
է , իսկ քրիստոնէից շատն ան օրն աւելի մեղք կը դար-
ծեն՝ զած կանարգեն : Կիրակի օրը սուրբ օր մն է այ-
նուիրուած . “Հանգիսա սուրբ այ , ” . բայց քրիստո-
նէից շատերուն համար ան օրն արիշ օրերէն աւելի
ոիզծ է :

“Այինք ինչ կընեն ան օրը քրիստոնեաներն ընդհան-
րապէս , և իրաք աս տսանկ ըլլալուն խելընիս կը հաս-
նի : Երկու վիճակ բաժնենք քրիստոնեաները . մէյմը
անոնք որ մարմնոյ աշխատանք կընեն , ինչպէս արուես-
տաւորները՝ բանւորները՝ ծառաներն և երկիր գործող-
ները . մէյմն ալ անոնք որ չեն տշխատիր , ինչպէս ու-
նեորներն և որոնք որ ունեորի պէս կապրին : Թէ որ
առջինները քննենք նէ , որովհետև կիրակի օրերն աշ-
խատանք չունին , բարեգործութեան ու հսդեօրի հետ
ըլլալու տեղն՝ իրենց կրքելը գոհ ընելու կը նային . ուս-
տի բամբասանք ընելն՝ տնկարկեցա խօսքերը՝ հասարա-
կօրէն կիրակի օրերը կընեն , դատարկաբանութե՛ն կա-
տան զիրենք . էրիկ մարդիկ իրենց մէջ ու կնկակի կընե-
առց . կամ էրիկ մարդիկ կնկառց հետ միրատը ձեռաւընին
առած՝ մէկուն մէկալին կանըկին զգեստ կը կարեն ,
բամբասանք՝ դատողութիւն և անկարգ խօսակցութիւն-
ներ կընեն : “Ամանապէս կիրսւխումի՝ գինովնալու՝ իս-
պի՝ և ունեցածնին մսին ըւ օրերնին կիրակի օրն է : Ան
օրը կորլուն հասարակութէն կոխեները , մէկունկ նախա-
տելներն , անեծք տալն , ու մէկմէկու ձեռաց վէրցնեց :
“Ամանապէս կիրակի օրը կորլույ պար բռնելն , ազդէն՝
տղոյ՝ մէկմէկու հետ տեսնուիլը , սիրահարիլն , և ին-
չուան ժամերու մէջ ալ ան տեսակ խօսքեր ու մեեր
ընելը : Չեմ ուզեր ըսել մաքերնին անցածներն որ ած
կը աետնէ . աս միայն ըսեմ՝ որ գեղի մը ժողովրդապէտ
իր գեղացոցը համար կըսէր՝ որ լուր օրերն ամմենքն ալ
մէյմէկ հրեշտակ էին . իսկ կիրակի օրերը մէյմէկ աս-
տանայ . վամ զի լու օրերը կտշխատեին . ատեննին

աղէկ կանցնէին անմեղութեամբ . իսկ առնի օրեր հոգերի հետ ըլլալու տեղ՝ պարապ կենալով . կրքերնին դոհ ընելին ուրիշ բան չէին մասձեր :

Ան է կիրակի օրը սրբութեամբ անցընելիդ , ով քրիստոնեայք . կրսէ սուրբ Կիւրեղ . կրքերնուդ սանձը թողով , պարապ կենալ , մոլութեան ետեն ըլլալ , ու լուր օրէն աւելի մեղք գործել : Ասկէց մեծ անկար դութիւն ի՞նչ կրնայ ըլլալ . լուր օրերն ամմանքն իրենց բանին գործքին հետ ըլլալով , խաղէն՝ կերուխումէն՝ զրասանցէն ու մոլութիւններէն ետ կը կենան . իսկ կիրակի օրերն որ սուրբ օրեր են , բարեպաշտական գործքերու և ջերմասանդութեան համար գրուած , բարեգործութիւն ընողը խիստ քիչ , անոր տեղը պարապ կը կենան , կերուխումի հետ կը լան , խաղ կը խաղան , պար կը բանեն , թատրոնները կերթան , այ անունը կանարդեն , սուրբ օրը կը պղծեն : Ան է ուրեմն կիրակի օրը սրբութեամբ անցընելին : Թէ որ կիրակի օրն ած փառաւորելու համար գրուած է , աւրեմն ով որ փառաւորելու աեղք կանարդէ մահուչափ մեղք , կիրակին կը պղծէ : Թէ որ ծառայական գործքերն որ ըստ ինքեան օրինաւոր և ազէկ բաներ են՝ բայց կիրակին կաւրեն , վաճառք մարդուս միաքը կը ցրուեն և արգելք կը լլան այ հետ ըլլալու , հաղա ո՞րչափ աւելի կաւրեն մահուչափ մեղքերն որ չկիշխակ այ գէմ են , և այ սաստիկ մասրդանք . կրսէ սուրբ ագուինացին : Անոր համար սուրբ Օդոստինոս ալ կըսէ որ կիրակի օր մեղք ընելը բայօր օրն աշխատելին և երկիր փորելին աւելի դէշ է : Բւսափ առանց ածարանական խնդիրներու մէջ մտնել . լու . թէ արգեօք կիրակի օր մեղք գործովը քանի տեսէ մեղք գործէ , կրսէմ որ կիրակի օր մահուչափ մեղք գործելն անանկ ծանրացընով պարապայ մըն է . որ պէտք է խոստովանանքի մէջ բացատրել . հերիք չէ ըրած մեղքը խոստովանելը , պէտք է կիրակի օր ըրած ըլլան ալ զուրցել , կրսէ սուրբն բնոնաւենդուրա :

Հիմայ գանք ունենորներուն՝ որ առանց աշխատանքի կապրին . ասոնց շատն՝ ի՞նչպէս կրնանք ըսել որ կիրակինին սրբութեամբ կանցնեն : ինչպէս ամման օր , առանկ ալ կիրակի օրերը գաասրկաբանութեամբ , մէկուն մէկացին այցելութեան երթարով , քաղելով , խաղալով . զրասանքի հետ ըլլալով կանցնեն : Առաջւանց ուշ

կելէն . կելէն չեն ելլեր՝ հոգինին մասելլու տեղը .
Ակէն մարմիննին կը հոդան , աև ջուր , նախաճաշիկ .
հագուիլ սրդուիլ մտնաւանդ խաթունները . քիչ մը
պարապ խօսքեր . քիչ մը տնանալ . քիչ մը ան օրուան
զբառանքնին՝ կերտկաւընին՝ երթալու տեղերնին մտա-
ծել . մէյմին ալ կետոր կը մտենայ , ճորով պատարադ
մը լսելու ատեն կը մնայ , երբեմն ալ չեն համնիր ա-
տենին : Կերտկուրի ալ ուշ կերթան , հիմակուան նո-
րելուք սովորութիւնն է . ուստի ինցուան որ սեղանը
լըննայ , ինչուան որ խօսակցութիւննին խաղերնին
զբառանքնին լըննայ , ինչուան որ քիչ մը հանդշն քնա-
նան , երեկոյեան ժամերգութիւն՝ օրհնութիւն՝ քրի-
տոնէական վարդապետութիւն՝ քարոզ չի մար , ամմն
բան կը լըննայ , քալելու զբոսանքի կելլեն ամմնքն .
անկեց եաը գնա մարդ գտիր ժամերը : Առանկով բո-
լոր օրը մարմատոր բաներով կանցնի : Հիմոյ ըսէք .
մէկն որ կերտկի օրը գատարկաբանութեամբ , մէկուն
մէկացն հետ տեսնուելով . քալելով . խաղալով . զբ-
անքով կանցնէ . առանց հոգեւորի հետ ըլլուր՝ ոչ
տունը ոչ ժամը , տռանց բարեգործութիւն մը ընելու ,
առանց օրհնութիւն մը առնելու , առանց հոգեւոր բան
մը ընելու . կրնայ ըստիլ որ կիրակինն արբութեամբ կան-
ցնէ : Չէ . չէ . մողերնէն թող վերցնէն , ատիկայ կի-
րակի բանել չէ , կիրակին աւրել է . “ Ապականեցին
զբարաթս իմ՝ : Թէ որ առուտուրը՝ գաշնազրութիւն-
ներն՝ աշխատելը մարդուս միուր կը ցրուեն և արդելք
կըլլան այ հետ ըլլալու , ուստի անոր համար ալ հրա-
ման չիկայ կիրակի օր անոնկ բաներ ընելու , որչափ ա-
ւելի արդելք կըլլան մեծամեծ սեղաններն՝ ընդունե-
լութիւնները խաղերը՝ պար բանելու հանդէսները՝ որ
հասարակորէն կիրակի օրերը կըլլուին : Նորէն կըսեմ .
ասանկ անցուցած կիրակինին՝ կրնայ ըսուվլ որ սրբու-
թեամբ անցուցած ըլլան : Չէ . լուր օրերէն ալ գել .
ած փառաւորելու տեղն՝ իրենց կըլլերը պաշտելէն ու-
րիշ բան ընեն ըներ , սատանան կը փառաւորեն : Ասանկ
կիրակի ընելը՝ կիրակին սրբութեամբ անցնել չէ , կը-
ուէ սուրբ Ռսկերերան . այլ սրբապղծութիւն ընել .
կիրակի օրը պղծել ապականել : Անոր համար ած Ա-
մովս մարդարկին բերնովք կըսէ . (Ե . 21 .) “ Ասեցի
մերժեցի զունս ձեր , . . . այսինքն ձեր տօները ձեր կի-

իտկիները ձեզի ըլլան . համոյ չեն ինծի : Մաղաքիտ
մարդարեին բերնովն ալ աւելի ծանր խօսք մը կրսէ .
(թ . 3 .) “ Յանեցից զապաւառն ընդ երեսս ձեր . զա-
պաւառն տօնից ձերոց , . այսինքն ձեր բռնած կիրա-
կիները մեռառւթեան պէս երեսնիդ պիտոր զարնեմ :

Բայց մենք պատարագնիո կիրտեի օրը կը տեսնենք ,
աշխատանքէն ծառայական գործքերէն ես կը կենանք .
սուրբ եկեղեցին այսչափը կը հրամէ , ասկեց աւելի ինչ
պարտըկան ենք ընելու , կըսնեն ոմանք : — Իրաւ է , որ
եկեղեցին պատարագ մը տեսնել կը հրամէ , բայց ա-
ռով ուրիշ բարեպաշտութե գործքեր ընելու պորտ-
քէն չի խաջսեր զմեզ , մեզի կը թողու ընտրելի որ ինչ
բարեգործութիւն կուղենք նէ՝ ան ընենք : Ուրեմն կը
կարծէք որ պատարագ մը տեսնելով , ան ալ առանց
ջերմուանգութեան ու որչափ կարելի է նէ կարծը
փնտըռելով , կիրակի եղաւ : Ըսել է որ չէք գիտել կի-
րտկի պահել ինչ ըսել է , չէք գիտեր որ կիրակի օրը
սուրբ օր է , այ նուիրուած օր է , ած իրեն համար պա-
հեր է ան օրը : Կիրակի պահելու պատուիրանքն երկու
մաս ունի . մեկն արգելք , մեկալը հրաման : Կարդիլէ
աշխատանքն ու ծառայական գործքերն . ուրեմն թէ որ
չէք աշխատիր նէ , պատուիրանքին աս առջի մասը միայն
պահած կըլլաք : Բայց երկրորդ մասը կը հրամմէ կի-
րտկի օր ած փառաւորել բարեպաշտութեան գործ-
քերով . ասիկայ պատարագ մը տեսնելով , քառորդ
մը ատեն ժամը կենալով , կարծէք որ կը կատարուի .
բոլոր օրուան տասնըհինդ քսան վայրկեանն այ տա-
լով . կարծէք որ օլ սրբութեամբ կանցընեք : Զար-
մանք բան . կիրակին աւրելու համար՝ գոնէ երկու
ժամ աշխատիլ պէտք է . ետքը ատանըհինդ վայրկեան
հագեռոր ընելով կը կարծէք որ կիրակի ընել կըլլայ :

Առ աւ ըսել ինծի . պատարագ մը լսելն ետքն ինչ
կուղէք ընել կիրակի օր , թէ որ հոգևորի և բարեգոր-
ծութեան հետ չէք ուզեր ըլլալ նէ : Աշխատիլ չէք
կրնար , վասն զի արգելած է . ուրեմն հարկ է որ բո-
լոր օրը կամ պարապ կենաք , և կամ զբանքի անցը-
նէք : Մէկը չի ատակիուսիր որ պարտպ կենալը գէշ-
բան է , ամմեն ախտ անկեց կը ծնանի . իսկ զբանքին
երբոր չափը կանցնի՝ ան ալ մեզք ըլլալն ամմենքը դի-
տէն : Ուրեմն բոլոր օրը պարապ կամ զբանքի անցը-

նելով կուղեք որ սրբութեամբ անցուցած ըլլաք .
“Հարաթ հանդիսաւ սուրբ տեառն , : Կը խարութե սի-
րեցի որդիկոտ . տափկայ կիրակի պահել չել , որն այ նուգ-
րել չել , ձեզի ու ձեր զբօսանքին նուիրել է . սատա-
նոյին կամբը կատարել է . անոր համար ած կառյի
մարդարեկն բերնովը կը մերժէ , չուզեք անանկ տն կամ
կիրակի բռնելը . ” Զշաբախն ձեր և զանս ատեաց
անձն իմ , . (ա . 14 :) Ասանկ է անոնց բռնած կիրա-
կին ու տօնը , որ ան օրերուն կըսպասեն ասդիս ան-
դին զբօսանքի երթալու , ուտելու խմելու խաղաղու-
խնտալու պարելու , բոլոր օրն աշխարհական բաներով
անցընելու . ատփկայ այ տօն ընել չել . սատանային
տօնն է : Այտուածաբանները թէ և ամմնեքը չեն միա-
րանիր կիրակի օր պատարագ մը անեանելէն ուրիշ հո-
գեր բան ցնողներուն ինչ տեսակ մեղք գործելուն
վեայ , բայց ամմնեքը մէկբերան կըսեն՝ որ մեղք է ըրած-
նին , անանկ կիրակի պահել չըլլաք . ամմնեքը մէկբե-
րան կըսեն որ կիրակի օրը սրբութեամբ չանցընելը՝ կի-
րակի չիպահելն՝ ոյ մէկալ պատուիրաններուն գէմ
ընելուն հետ մէկ է , ինչպէս որ առ կամ ան ճամբար
գժափք երթալն ալ մէկ է :

Հիմայ նորէն բնաբաննիս գառնանք . կիրակի օրը նր
օր է , այ նուիրուած օր է . կիրակի պահել ըսելն՝ ան
օրը սրբութեամբ անցընել ըսել է , այ հետ ըլլալ՝ բա-
րեպաշտութեան գործքերով ած փառաւորել ըսել է :
Ուրեմն կիրակի պահելու համար հերթէ չէ պատարագ
մը տեսանելք , պէտք է ուրիշ բարեգործութիւններ ալ
ընել , պէտք է կամ բոլոր օրը՝ կամ օրուան մէկ մած
մասը ած պաշտութեան գործքերով անցընել : Բայց
որո՞նք են աս գործքերն որ կիրակի օրը պէտք է ընենք :
հոգեոր բան լսել , ազօթք ընել , հոգեոր գործեր կար-
դալ , մուծ ական ընել , ճանապարհ խաջին , հաւատայ ,
յուսոյ՝ սիրոյ՝ զջման ներդործութիւններն ընելն ,
խոստավաննեք ըլլալ , սրբութիւն առնել , ժամբարա-
թիւն մտի ընել , օրհնութիւն առնել , գործք ոզոր-
մութեան ընել , աս ամմնեքն ալ բարեգործութիւն են ,
բարեպաշտական գործքեր են , որ խիստ աղեկ կօդնեն
կիրակի օրը սրբութեամբ անցընելու : Ուրեմն բարի
գրիստոնեայն կիրակի օրերն երբոր արգելք մը չունի ,
ժամ կերթայ ջերմեռանգութեամբ ժամբարդութիւն

կըսէ, պատարագ կը տեսնէ, հօգեւոր խօզ մամիկ կընէ՝
ո այցափ հարկաւոր է, երեկոյեան ժամ կը թիւ,
պրաթեան պհճութիւնը կառնէ:

Խոկ թէ որ մեկը չի կրնար ժամ երթալ հիւանգու-
թեանը կամ իիստ ծերութեանը համար, կամ անձրե
քամի միւն ափով ըլլաղով, կամ առուր մարդ շաւնենա-
լով որ ազարը նայի, ի՞նչ պէտք է ընէ • բալըր պը պա-
րուն պիտի անցընէ գատարիստրանութեամբ ինչպէս
շատրւ կընեն: Չէ, բարի քրիստոնեայն կիրակի որ
առաջ կինայ ալ նէ՝ պէտք է մատածէ որ կիրակի է, և
երրոր ուրիշները ժամ կը թիւ, ինքն ալ թէ առողջ
ըլլոյ՝ թէ հիւանգ՝ պէտք է բարեգործութիւն մը ա-
զմիք մը ընէ, զոր պիտիսկ վարդարան մը գարձնէն, հա-
տայ՝ յառայ՝ պիրոյ՝ զզման՝ ներդործ աւմիւններն
ընէ, հօգեւոր բան կարգայ, աղոցն երեամին խօզ հա-
նկ վարդեցընէ, հաւատայ բաններ քրիստոնեական վար-
դարձութիւն սորվեցնէ • ասուց ամիմն ալ բարե-
ջործ աթիւն են, կիրակի որը սրբութեամբ անցընել
կատան: Մէկը Շամբան ալ գանծուի, գաշոփ մը մէջ
ոչ ըլլոյ, կրնայ ազմիք ու մատածական ընելով՝ սրբաւ-
թեան անցընել կիրակին. վասն զի ած ամիմն տեղ է:
Առակ կընեին առջի քրիստոնեաններն որ մեզմէ շատ
աւելի բարեգործաց ու ջերմեանգ էին. իրենց մեծ բա-
նը կիրակի որ մայ և բարեգործութեան հետ ըլլալն էր:
Ժամ կը թիւային, ջերմեանգութեամբ եկեղեցական
հանգեւներուն ներկայ կը լլային. ու թէ և ան ասենն
աւելի շատ և աւելի երկայն էին հանգեւներն, ինչուան
եղաց ջերմեանգութեամբ կը կենային. խոկ ով չէր
կնար ժամ երթալ, առանց կամ ուր որ կը գանուէր
մէ աղմիք և բարեգործութեան հետ կը լլայր: Առանկ
եղած և միշտ առջի հաւատացելոց սովորութիւն, և աս
է սուրբ եկեղեցւոյ՝ սուրբ հարց՝ սուրբ ժողովոց՝ պր-
րազն պատերուն՝ և ամման և պիսկոպոսաց վարդապէ-
տաթիւնը: Ամենառն ջանիքն աս եզած է՝ յորդորել
քրիստոնեաններն որ կիրակի որ ժամ գան, ածային
գոշտամանցը ներկայ գանուին, ու մանաւանդ հօգեւոր
խօզ ըսն՝ վասն զի ասոնցմով կը լլայ կիրակի պահե-
լը: Խոկ հիմայ երթանք մէյմը քաղենք աներն ու զրօ-
ունաց անգուստիք: ո՞ն, պրչափ հոգի կը գանենք որ
ժամ կրնային երթալ, և իրենք առանց հարկի հոն կե-

ցած պարապ կանցքնեն առեննին՝ յօրանժելով, դա-
տարկաբանութիւն ընելով, խազ խաղալով, զբառնքի
կամ ան գէշ բաներու հետ ըլլալով։ Երթանք պար-
տինք ամմեն առջ, ամմեն առջ ալ պարապ մարդիկ
կը դանենք՝ ամմեն աեսակ բանի հետ եղող բաց ՚ի բա-
րեգործութենէ։ Ամիսն ափսաս, թէ որ այցելու-
թեան երթալ ըլլայ. կամ թատրոն, կամ պար ըլլա-
նելու հանգէս, կուղէ առենէ գուրս ըլլայ, կուղէ ոգը
գէշ ըլլայ, չեն նայիր. իսկ ժամ երթալու համար ոչ
առենը կը յարմարի ոչ ոգը։ Հեռու գեղերէն ինչուան
քաղաք դալը կուդան, բայց քաղաք դալէն ետքը՝ ժամ
դալու ջերմառանգութիւն ընելու աեղը՝ ո՞րը հրապա-
րակ կեցած, ո՞րը փողոցները կը պարտի, ո՞րը պանդոկի
մէջ կը խաղայ կը խնայ, կուաէ կը խմէ, առենը պա-
րապ կանցքնէ, ուրիշներուն դայթակղութիւն կու-
տայ, մանաւանդ երիտասարդներուն։ Ան է կիրտիկ
բռնելին։ չեմ ըսեր որ առաջընէ ինչուան իրիկուն
աղօնքի ու բարեգործութեան հետ ըլլան, չեմ ըսեր
որ կիրտակի որ քիչ մը շունչ չասնեն ցիզուարձաննան
զբառնքի չերթան. չէ, այսցափ խիստ չեմ ուղեր ըլ-
լալ, չեմ ուղեր ձեզ խղճահար ընել. հերիք է շափա-
ւոր ըլլայ ըրած զրուանքնիդ, ըրէք, զեն չի տար։ Բայց
ամմեն բան իր առենին. աղօնքի և բարեգործութեան
առեն, ժամ երթալու հոգեւոր խօսք լսելու առեն,
ածային պաշտամունքներուն ներկայ ըլլալու աեղն,
այցելութեան երթալ խազի զրուանքի հետ ըլլալ՝ ա-
տենէ դուրս բաներ են։

Ուրեմն, սիրեցի որդիքս, կարճ խօսքով ձեզի կանան
մը առմ կիրտիկնիդ աղէկի ընելու, և անանկ կանոն մը՝
որ ամմենուն ալ յարմարի։ Կը յորդորեմ զձեզ որ թէ
կիրտակի և թէ լուր օրերն առջի քրիստոնեաներուն պէս
ընէք. սուրբ գիրքը կըսէ որ իրենց բանը գործքը հո-
գեոր խօսքեր լսելն էր, հաղորդուիլ ու աղօնքի հետ
ըլլալն էր. “Եւ էին հանապազորդեալց վարդապե-
տութեան առաքելոցն, և հազորդութեան, և բեկանե-
լս հացին, և աղօնքից . . . (Գործ. թ. 42.)” Դուք ալ
գոնէ կիրտակի օրեր ասանկ ըրէք, ու ապահով եղիք որ
կիրտակինիդ սրբութեամբ անցուցած կրյաք։ Նախ ջա-
նացեք հոգեւոր խօսք լոել՝ որ հոգիններն ուստ կերտակուրն
է, քրիստոնէական վարդապետութեան դալ՝ որ ամմ.

նուգ աղիստ հարկաւոր է . աղէկ դիտցիք որ հոգեւոր բռն լմելու բոլորովին անհոգ ըլլալը մեղք է , և մահացափ մեղք : Երկրորդ ջանքերնիդ ըլլայ , կիրակի օրերը՝ գոնէ ամիսը մէյմը . գոնէ երկու իրեք ամիսը մէյմ , խոստովանիլ ու սրբութիւն առնել . կամ դոնէ երրոր կը կասկածիք որ մահուցափ մեղքի մէջ էք : Երրորդ՝ մասնաւոր կերպով կիրակի օրեր աղօթքի հետ եղք , վասն զի անով կընդունինք այմէ ամմն հարկաւոր շնորհք , մասնաւանդ յարատեւութեան շնորհք : Աստիճն ընելու ըլլաք նէ , մէ տարակուսիք որ կիրակի օրերնիդ սրբութեամբ անցուցած կըլլաք :

Աստուծոյ երրորդ պատուիրանքը բացարելս ինչ խօսքով որ սկսայ նէ՝ ան խօսքովը լմընցընէմ . “ Յիշես Սիր զորն շաբաթուց , սրբել զնա , : Մարքերնիդ աղէկ պահեցէք որ կիրակի օրը սրբութեամբ անցընելու համար պարտական էք ծառայական ու դրեթէ ծառայական գործքերէ ետ կենալ , և առանց օրինաւոր պատշաճի մը չաշխատիլ տմենեին : Մարքերնիդ աղէկ պահեցէք որ կիրակի օրը սրբութեամբ անցընելու համար հերէք չէ ծառայական գործքերէն ետ կենալն , և ոչ պատարագ մը տեսնելը , այլ պէտք է բարի գործքերու և քրիստոնէական բարեպաշտութեան հետ ըլլալ . անանկ որ կիրակի օրը ձեզի համար կարենայ ըսուիլ նր որ մը՝ այ նուիրած ու ձեր հոգեւոյն համար պահուած . որպէս զի ինչպէս մեծն Գրիգոր կրսէ , թէ որ բոլոր շարթուան մէշն այ և ձեր հոգեւոյն վերաբերեալ բաներու պակասութիւն մը ըրած էք նէ՝ կիրակի օրը ձեր աղօթքովն ու բարեգործութիւններովը քաւեք : Այս իրաւոցնէ բոլոր շաբաթը մարմնաւոր բաներէն ուրիշ բռն չի մասածուիր . ուրեմն ասկէց պաշշաճ ինչ կրնայ ըլլալ որ գոնէ կիրակի օրը հոգեսոր բաներ մտածենք : Իրաւոցնէ բոլոր շաբաթը հոգ ընող քիչ կայ . կամ ամենեին ցիկայ՝ անժաման մեղքեր կը գործուին . ուրեմն ասկէց պաշշաճ ինչ կրնայ ըլլալ որ գոնէ կիրակի օրն որ իրեն համար պահեր է՝ զինքը փառաւորենք : Իրաւոցնէ բոլոր շաբաթն այնչափ մեղքեր կը գործուին . ուրեմն ասկէց պաշշաճ ինչ կրնայ ըլլալ որ գոնէ կիրակի օրը զզջումով աղօթքով ու բարի գործքերով անոնց համար թողարթիւն խնդրենք : Աս է բռն կերպը կիրակի օրերը սրբութեամբ անցընելու , և խալլսելով ան սոսկալի պա-

արժներէն՝ որ կիրակի շիպահսզներուն սպառնացեր է ած, արժանի ըլլալու թէ հոս և թէ անդին ան օրն. նութիւններուն՝ որ խստացեր է ած կիրակի օրերը սրբութեամբ անցընողներուն :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԻԶ.

ԵՒԵՆԵԳԻՆԵՐԸ ՅԱԺԵԼԱ ՎՐԱ :

“ԵՐԿԻՐ ՊԱԳԻց ’ի տաճար սուրբ քո երկիւղիւ քո,,”
(ՍՎ. Է. 1.)

Խմացանք մեր պարտքն որ ունինք այ սուրբ անունը պատուելու. իմացանք նաև մեր պարտքը կիրակի օրերը սրբութեամբ անցընելու, այսինքն՝ի պատիւ այ բարեգործութիւն ու ջերմեառնդութիւն ընելով։ Հիմայ չորրորդ պատուիրանքին վրայ խօսելէն տռաշ՝ կը մայ որ տեսնենք ուրե տեղ աւելի կուզէ ած որ զինքը պատուենք և իրեն երկրպագութիւն ընենք։ Ասոր վրայ պիտօք խօսիմ այսօր, ու պիտօք ցընեմ որ եկեղեցներն են ան առջն, անոնց մէջը կուզէ ած որ մասնաւոր կերպով զինքը պատուենք. և անոր համար պէտք է որ մեծ յարդութիւննենանք եկեղեցիներուն վրայ։

Իրաւ է որ ամենն տեղ պարտըկան ենք այ պատիւ տալ երկրպագութիւն ընել. բայց ած կուզէ որ եկեղեցիներուն մէջն աւելի պաշտենք զինքն ու փառաւորենք։ Երբոր Սոլոմոն Երրուսաղէմի տաճարը չնեց լընցուց, որ աշխարքիս մէջն անոր պէս մեծագործ՝ անոր պէս հարուստ՝ անոր պէս հիանալի տաճար չէ եղած, ած ասանկ ըստ իրեն. “Ահա ընտրեցի զառնազայս. և սրբեցի զստ առ ’ի լինել անուան իմոյ աստ յաւիտեան. և եղիցին աչք իմ և սիրա աստ զամնայն աւուրս,,.” (Բ. Մատ. է. 16.) այսինքն աս առջն ընարեցի որ իմ անունս հոտ տեղը փառաւորէք. և իմ աշքա ու սիրա հոտ տեղն ըլլայ միշտ՝ ձեր երկրպագութիւնը տեսնելու և ամորժելու համար։ Եւ որովհետեւ ածպաշտութեան առջի և գմանուր բանն է զոհ

ընել, պատարագ մատուցանել իրեն, անոր համար աս
ող ըստ ած իրեն. “ Ընարկցի զառվիդ զայդ ինձ ՚ի
ուսւն զոհից,,. այսինքն առ ըլլայ ձեր ինձի զոհ ընել
լու տեղերնիդ : Անոր համար Դաւիթ մարդարեն ան
ծրուսազէմայ տաճարը շինելու համար պէտք եղած
նիւթելը պատրաստելէն ետքը՝ որպէս զի Սողոմոն իր
որդին չինէ, մարդարեական հոգւով սազմուին մէջ ամ-
ման տեղ իր բազմանքը կը յայտնէ ան սուրբ տաճարին
մէջ զած փառաւորելու : Ուստի տեղ մը կըսէ . “ Եր-
կիր պագից ՚ի տաճար սուրբ քո ,. ուրիշ անզուանք
ող նօրեն կըսէ . “ Ուրախ եղէ ես ոյք ասէին ցիս ՚ի
ուսւն տեառն երթիցովք մեք : Տէր սիրեցի զվայել
շութիւն առն քո . և զաեզի յարկի փառաց քոց : Զմի-
խնդրեցի ՚ի տեառնէն և զսյն աղաշեմ, բնակել ինձ ՚ի
ուսն տեառն զամնայն աւուրս կենաց իմոց ,,: Եսքն
ուրիշներն ալ կը յորդորէ որ հան տեղն ած փառաւո-
րեն, աւ կըսէ . “ ՚ի տաճարի նորա ամենեցին ասաս-
ցեն զիքառս նմա . ՚ի տաճարի քում յԵրուսաղէմ քեզ
մատուցեն թագաւորը զպաաարագս ,,: Եսքն ալ ե-
րանի կուտայ անոնց՝ որ այ տանը մէջ, կամ անոր բակն
ըլլայ, կը բնակին . “ Երանեալ են այնոքիկ՝ որ բնա-
կեալ են ՚ի տան տեառն . Երանի զոր ընարեցեր և ըն-
կալը, և բնակեացեն ՚ի գաւկիթս քո ,,:
Անանկ է նէ, իստ հարկաւոր է որ տուաջ ազէկ
դիտանք եկեղեցեաց ինչը ըլլաց : Ի՞նչ են ուրեմն առ
եկեղեցի ըստած շինուածքներն որ ամմեն ուզզագիտու-
թիտառնեաները շիներ են ու կը շինեն : Միայն եկե-
ղեցւոյ մը օնուամք տեսնելնիս հերիք է՝ իմանալու հա-
մար որ եկեղեցի ըսելն ի՞նչ ըսել . Զե թէ հասարակ
քահանայ մը, չէ թէ ժողովզգապէս մը . հապա եպիս-
կոպոսներ՝ իրենց բոլոր քահանայապէտական զցէստ.
Ներովք հագուած . եկեղեցւոյ պատերը ներսէն ու
դրսէն չըրս դին կը պաշտին ու կօրհնեն, մէյմը խունկ
և ծիսն, մէյմը օրհնած ջուր կը ցողեն, մէյմը մոռ-
նով կօծեն, մէյմը բազկատարած աղօթք կընեն, մէյմը
տեսակ տեսակ խորհրդաւոր արարողութիւններ կը կա-
տարեն . աս ամմեն բանը տեսնողն անկարելի է որ առ
կերպով օրհնուած տեղը սուրբ ու իստ յարգելի բան
չխանպէ :

Աւրեմն եկեղեցի ըստածդ սուրբ տեղ մըն է . “ Ալ-

բեցի զտեղիդ զայդ,, . Եկեղեցի ըստածդ այ նուիրուած տեղ մընէ , ուր որ իր մեծութիւնը պիտի ճանշանք փառաւորենք , և իրեն երկրպագութիւնընենք . “ Երկիր պագից ՚ի առձար սուրբ քո . . . ՚ի առձարի նորա ամենեքին աստացեն զիտառ նմա , : Եկեղեցի ըստածդ ազմք ընելու տեղ է , ուր որ արարածներն իրենց արարցին առջև կը խոնարհին , ոզորմութիւն՝ մզքերնուն թողութիւն և իրենց հարկաւոր եղած շնորհքը . ու օգնութիւնը կը ինդրեն : “ Տուն իմ առան ազմից , : Եկեղեցի ըստածդ այ բնակարանն է , ուր որ ած մասնաւոր կերպով կը բնակի ինչպէս երկինքը . “ Տէր ՚ի առձար սուրբ իւրում , տէր յերկինյաթու իւրում , . (Ավ . Շ . 4 .) Ուստի իրաւունք ունէր սուրբ Բեռնարդոս եկեղեցի ըստածդ պղտիկ արքայութիւնըն է ըսելու . վասն զի ինչպէս Քրիստոս տէրն մեր իր ածութեամբն ու մարդկութեամբն երկինքը կը բնակի երկնաւոր հօրն աջ կողմը նստած , ասանկ ալ մեր եկեղեցիներուն մէջը կը բնակի՝ սուրբ հազորդութեն խորհրդովկ . ինչպէս որ երկինքը հրեշտակները զինքը կը պաշտեն , նոյնպէս մեր եկեղեցիներուն մէջն ալ սուրբ սեղանին վայ՝ ուր որ իր մարդու պիրութեամբը մեզի հետ կը բնակի՝ նոյն պաշտօնն ու նոյն երկրպագութիւնը կը մատուցանեն :

Իրաւ է որ մեզի պէս խեղճ մարդիկն արժանի չեն աեսնելու ան սիրուն հրեշտակներն որ սուրբ սեղանին ըորս գին պատաճ՝ զինքը կը փառաւորեն , իրեն երկրպագութիւն կընեն ինչպէս երկինքը . բայց աս երջանկութեանն արժանի եղան սուրբն Բարսեղ , սուրբ Ոսկերեանը , և ուրիշ շատ սուրբեր : Ինչպէս որ ած երկինքը կուրախացնէ և երանելի կընէ իր սուրբեղը , ասանկ ալ մեր եկեղեցիներուն մէջ կը միմարեւ ու կը սրբացընէ մեր հոգին . կը միմարեւ ճշմարիտ խաղղութիւն տալով մեր սրտին , ու կը սրբացընէ իր շնորհքովը սուրբ հազորդութիւնն ընդունելովիս : Ինչպէս որ երկինքին ամմեն բաները սուրբ են , ասանկ ալ մեր եկեղեցիներուն մէջ ամմեն բան սուրբ է . վասն զի հոս այ խօսքեղը կը քարոզենք , հոս Քնի սուրբ վարդապէտութիւնը կը բացատրենք , հոս ած ային խորհուրդները կը տօնենք . եկեղեցւոյ խորհուրդները կը մատակարարենք , այ օրհնութիւնները կերպենք . հոս սրբոց մար-

իմ, սուրբ մաստևոները, Յմի՝ սուրբ մօծածնայ և նքե. րու պատկերները կը պատռենաք . հոյ քամ մխածին որ. դն այ ամմեն որ ինքը զննքն երկնաւոր հօրը կը պատա. րագէ, անանկ խելցէ մարէ գուրս պատարագ մը՝ որ երիմք և երկիր կապշեցնէ, նոյն պատարագն որ Գ.ող. դժմա շեռը խաջնին վայ մատոց՝ աշխարհքս փրկելու. համար . մէկ խօսքավ, հոյ նոյն ինքն սրբութիւնը քա. նծ կը բնակի իր մարմնովն՝ արեամբը՝ հոգւովն և ածու. թեամբը, բուրբ երկնքի սուրբերն ու հրեշտակները չը գին առած . ուստի ամմեն բան սուրբ է մեր եկե. ղեցներուն մէջը . “Սուրբ է տաճար քո,,,: Ուրեմն խմբիս է սուրբ Բենետրդոսին խօսքն որ մեր եկեղե. ցիները պղտիկ արքայութիւն մըն են . կամ ինչպէս նպ Ասկէրերանը կրաէ . եկեղեցինելը հրեշտակներուն բնա. կորանն են, երկնքին արքայարանն, և նոյն իսկ եր. կնքը չըրս պատի մէջ առած :

Հմայ, սիրելի որդիքս, ասանկ ազէկ գիտնալով որ եկեղեց ըսելն ինչ ըսել է՝ պէտք չէ որ հոն մօծած ա. սունիս վախերնէս գողանք մեր անարժանութեանը համար անանկ սուրբ տեղ մանելու : Թէ որ իսրայէ. լոցի Երտաւազէմայ տաճարին առջին՝ լսելով միայն որ ած իրն ընտկարան ընարեց զանիկայ . “Եւ փառքն ուսան ցին զառունն,,,: (բ. Մնայ . Է. 1.) ու տեսնե. լով որ երկնքէն բաց ինջաւ՝ Սողոմոնին պատրաստած զններն այբուլու, չիհամարձակեցան ներս մանելու, այլ գրան առջն երեսի վայ ինկած երկրպագութիւն ըրին և փառք առւին այ, “Անկան ՚ի վերայ երեսաց յեր. կիր, և երկիր պատին և որհնեցին զոտէր,,, որչափ ա. մէջ յարդութեամբ ու վախնալով պէտք է որ մտնենք մեր մեր եկեղեցիներն, ուր որ չէ թէ այ փառացն օրի. նախ՝ այլ իրոք ինքն քու ած իր մարմնովն և արեամբը հոգւովն և ածութեամբը կը բնակի . ուր որ չէ թէ ոչ. խորհեր և եղջներ կը զոհաւին ինչպէս Երտաւազէմայ տաճարին մէջը, այլ ինքն միածին որդին այ Յն քու ած և մարդ : Ուրեմն պէտք չէ որ եկեղեցի մանելըս ատեն ուսերնուս մէջը խորունկ խոնարհութիւն և այ մեծու. թեանն յարգութիւն մը զցանք, ու ակնածութեամբ և նեղքին և արտաքին պատկառանօք հոն կենակք . իելքերնիս գլուխնիս այ խօսքերը մտիկ ընկելով. ածային դաշտամացն ու սոսկալի պատարագին ներկայ ըլլա-

լով, գոհութիւն աալով այ . իր օրհնութիւնն երդե-
լով, պատրաստուելով որ իր շնորհքն ընդունինք սուրբ
խորհուրդներով, ձեռք ձեռքի բերած իր ողորմաւթել
խնդրելով, ծնկան վայ եկած՝ պաշտելով որ մեզի օդ-
նէ, և իր առջին ինչուան գետին խոնարհելով, ճանչ-
նալով իր անշափի մեծութիւնն ու մեր յետին ողորմ-
լութիւնը : Գետք չէ որ եկեղեցւոյ մէջ ամմնն մտած-
մունքնիս տմմնն խօսքերնիս ամմնն դործքերնիս սուրբ
ըլլան, անանկ սուրբ տեղ՝ ուր որ ամմնն բան սուրբ
պէտք է ըլլայ . “ Տան քում վայելէ սրբութիւն ” :

Աս եղած է միշտ առջի հաւատացեալներուն մտա-
ծութիւնն, որոնց համար գիլոն երրայեցին ալ կը վկայէ
որ անանկ պատկառանք կը կենային եկեղեցւոյ մէջ,
անանկ լուսութեամբ, անանկ պարկեշտութեամբ . որ
յած ձայնով ալ խօսք մը չեին ըսեր մէկմէկու, և ոչ ա-
մուր կերպով չունչ առնելու կը համարձակէին : Աս
եղած է միշտ նաև հեթանոսաց ու կռապաշտներուն
մտածմունքն իրենց առձարներուն վրայ : Բւստի ինչ
պէս կը վկայէ Անենեկա, առձարող մտնելու առեննին
Նրեանուն վրայ պատկառանք մը կերեար, գլխոնին
ծռած, առջենին նայելով . և ոչ բառ մը կը հանեին
բերներնէն առանց հարկի, և ոչ չունչ առնելու կը հա-
մարձակէին : Ասկէց յայսնի է որ այ նուիրեալ տեղերն
յարգելն ու հոն պատկառանք կենալը բնական բան
մըն է, և բանականութիւնը կը սորզիցընէ մարդուս :
Ինչուան անդում բարբարոսներն ալ ասանկ կը մտա-
ծէին, և եկեղեցիներուն և այ նուիրուած աեղերուն կը
խնայէին :

Եկեղեցական պատմութեան մէջ բան մը կայ գրած՝
որ սուրբ Օգոստինոս ալ կը պատմէ : Ալարիկոս ափ-
ըիկեցին գոթացւոց թափաւորն, անանկ անցութ անո-
ղորմ մարդը, երբոր զօրբով խասիս յարձեկեցաւ, և
զնաց հռոմ քաղաքը պաշարեց առաւ, ներս մտնելու
առենը հրաման տուաւ զինուորներուն արէ անցընել լո-
մենքն, ամմնն դին կրակ տալ, գողնալ կողոպաել յա-
փրշտակել ամմնն չարկը ընել . բայց միայն ժամերուն և
անոնց մէջ եղած մարդկանց և ամմնն բաներուն խնայել,
ու չիխնայողին մահ սպառնացաւ : Ետքն ալ որպէս զի
չըլլայ որ մէկն իր հրամանին դէմ ընէ, սուրը ձեռքը
կերթար ժամերուն դրանն առջին կը կենար՝ զինուոր-

Ներուն կատաղութիւնը հան զսպելու համար : “ Ցայն վայր թշնամին արիւնուուշտ մոլեալ , կըսէ սուրբ Օդոս ովնոս , անտի և անդր սչ անցանէր , . ըսել կուզէ որ բարբարոս թագաւորը բանի մը չեր ինայեր . բայց ժամբուն հասածին պէս՝ իր բարբարոսութիւնը մէկդի կը դնէր . կը խնայէր անոնց ու մէջն եղած մարդկանցն ու հարստութեանցը . ” Անդ սատակչացն ’ի սպառագուռ սանձահարեր կատաղութիւն , : Այսցափ պատկառնը և յարգութիւն ունէին բարբարոսներն ալ եւ կեղցիներուն :

Իսկ մնաք պէտք է ամբշնանք տեսնելով հիմակուան քրիստոնէից բանած կերպը եկեղեցիներուն մէջ . ո՞ւր է հագուստի պարկեշտութիւն , ուր է պատկառանք , ուր է խոնարհութիւն , ուր է յարգութիւն . չիհաւալու բան էր , թէ որ աշքով չի տեսնելինք նէ : Եկեղեցոյ մէջ շատերը նոյն համարձակութեամբ կը կենան , ինչպէս աշխարհական տան մը մէջ : Զարմանք բան , կըսէ Ռակերերան . առջի տանեները՝ քրիստոնէից տըները կարծես որ մէյմէկ եկեղեցի էին , այնչափ պարկեշտութիւն կը սկահէին քրիստոնեայք ամմէն տեղ . իսկ հիմայ եկեղեցիները կարծես որ աշխարհական տան դարձեր են , այնչափ համարձակութեամբ և առանց խորութիւն ընելու . կը մտնեն կելլեն ամմնորը : Չէք աեաներ ինչպէս շատերը կաթնած ոտուցնին երկնցուցած կը նստին ինչպէս խանութի մը կամ պանդոկի մը մէջ . քուն եղողը կայ , խօսողը կայ , խնտացողը կայ . հետաքրքրաբար ասգիս անդին նայողը կայ՝ ելլող մըսնազները տեսնելու համար , ինչուան քարողի տեսնոլ , տուրբ պատարագին տանենն ալ , սրբութիւնը բազմոցի վրայ եղած ատենն ալ , երբոր ԳՅ աերն մեր ազգիք . նիս լսելու և մեր երկրպագութիւնն ընդունելու համար հան կեցած կըսպասէ : Տուն չունիք խորաթելու . կըսէ սուրբ Ռակերերանը , աեսնուելու խնտալու տեղ չու . միք , հետաքրքրութիւն ընելու ուրիշ տեղ չունիք . ի՞նչ է որ եկեղեցի կուգագ անարդելու և ուրիշներուն միացը ցրուելու . եկեղեցոյ մէջ և ոչ բառ մը առանց հարկի կրծայ ըսուկլ : Սիրելի որդիքն , նաև ատձնելներէն դայ . թակող եղած է եկեղեցիներուն մէջը մեր բանած կեր . պէն վրայ : Ցեսէք ատձին մէկն որ Եւրոպա շատ քալէր էր , ի՞նչ ըստ մեր քարողիչներէն մէկուն՝ որ զինքը

կը յորդորէր քրիստոնեայ ըլլալու . “ Ընդգէմ չեր որ քրիստոնեայ ըլլայի . բայց ձեր եկեղեցիները քալելով հոն եղած անպարկէ շտութիւններն որ տեսայ , խելքս պառկեցաւ որ չի կրնար ճշմարիտ ըլլալ ան կրօնքն որ իր եկեղեցիներուն մէջն ալ ատանկ քիչ պատկառանք կայ այսէ . մնկը մեր մզկիթներուն մէջն անտանկ պատա կառանքով կը կենանք , որ ծանր պատիժ կը կրէ պղտի անպատութիշ մը ընողը : Աւրեմն մնկը որ այսէ աւելի կը պատկառինք , այ աւելի պատիւ կուտանք , նշան է որ ած աւելի լցոս տուած է մնդի քան թէ ձեզի , : Տաճ կին խօսքը բոլորովին անիրաւ չէր . վասն զի , ինչպէս նր Օդոստինոս կըսէ , շատ քրիստոնեաներ մարմառվ միայն եկեղեցւոյ մէջը կեցած են . սրաերնին ուրիշ աեզուանք է , հոգեւոր բան մը մոքերնէն շանցնիր : Չիկա՞ն կնկեփէ և աղջիկներ՝ որ ած փառաւորելու տեղն իրենց անա փառութեանը համար եկեղեցի կուգան , որպէս զի ուրիշները զիրենք տեսնեն , նորելուք հագուստներնուն վրայ զարմանան . չիկա՞ն ալ որ բաց զգեստներով ու րիշները կը դայթակղեցնեն : Ո՞հ . թէ որ սուրբ Ասէե բերանը հիմակուտն տտենս ըլլար նէ , չէր համբերեր , եկեղեցւոյ գոււը կը կենար , կորդիլէր անանկները . չէր թողուր որ ան հագուստավին եկեղեցի մտնեն . և կե զեցի կուգաք , կըսէր իրենց , թէ պար բանելու կամ հարսնիք . “ Զի՞նչ գործես ... միթէ ՚ի կաքա՞ն իջու նես , ՚ի պար անցանիցես . միթէ ՚ի հարստանիս խնծզայ ցես , : Ա՞ս է այ առջեն երենալու զգեստնիգ , աս է աղօմք ընելու կերպարանիքնիգ . “ Ձեն այդպիսի կեր պարանք խնդրուածոց , : Ա՞ս է խոնարհութիւննիգ . աս է համեստութինիգ , աս է մահացուցման և ապաշ խարութեան հոգին՝ որ պէտք է ունենաք աերերնուգ գիմացը՝ որ ձեր վիրկութեանը համար վիշով պատկուած՝ խացի վրայ գամուած՝ արունով ծածկուած՝ ձեզի կըս պասէ : Բայց հիմակոււան առենս մէկն որ սուրբ Աս կերերանի ըրածն ընէր նէ , անխօհնմ է՝ խիստ է՝ կը սէին : Ի՞նչ խելքի գէմ բան . թագաւորի մը իշխանի մը պալատ ամմեն զգուշութեամբ ու պատկառանքով կը մտնեն , իսկ այ արքունիքն՝ այ բնակարանն առանց պատկառանաց առանց յարգութեան : Մէկն որ կայ սեր պալատը պիտոր երթայ , վատն գլուխը կը շտկէ . պարկեշտութեամբ և յարգութեամբ ներս կը մտնէ .

ամենն քաղաքավարութիւն ամենն արարողութիւնները
եւ պահէ, չի համարձակիր խօսելու, և ոչ աշքը վեր
վերջնելու : Մանաւանդ թէ որ կայսեր գիմացն ելլեւ-
լու ըլլայ . ի՞նչ ծառելներ, ի՞նչ գլուխ բանալներ, ի՞նչ
յարգութիւններ, ի՞նչ պատիւ և մեծարանք : Իսկ քրիս-
տոնեայք երրոր եկեղեցի կուռան, այ տունը, թագա-
տրներուն թագաւորին արկանիքը, չէ թէ միայն պար-
կեցաւթիւն չեն պահեր, այլնաև համարձակ աներես
կերպով թատրոն մը կամ պար բռնելու սրահ մը մտեն-
լու պէս կը մտնեն, ոչ երկրպագութիւն ընել կայ և
ոչ ծափլ . ամօթ կը սեպէն ծնկան վրայ դալ, ձեռք
ձեռք բերել . երբեմն ալ կռնտինին արբութեան կը
գործընեն դէղացի պէս : Անօրէն մարդիկ . հերիք չէ
որ աներու մէջ՝ թատրոններու մէջ՝ ամենն տեղ այ
դէմ կընեն, կը յանդգնին դալ եկեղեցւոյ մէջ ալ զին-
քը նախատել, իր տանը մէջ իրեն գէմ ընել, գէշխոր-
հարդներով, չար բազմանքներով, անամօթ նայուածք-
ներով, անպարկեցան խօսքերով, ժպտելով, դայթակ-
դական նշաններ տալով, և երբեմն գողութիւններ ալ
շնելով : Ասկէց մած ի՞նչ նախատինք կրնայ ըլլալ այ .
ասկէց ծանր ի՞նչ մազք կրնայ ըլլալ . ասկէց սոսկալի
ի՞նչ անօրէնութիւն :

Հաւատալու բան է որ ասանկները հաւատք կրօնք ու-
նենան, այ վախը սրտերնուն մէջն ըլլայ : Չէ, անկա-
րելի է . վասն զի թէ որ քիչ մը հաւատք ունենային .
քիչ մը կրօնք . քիչ մը այ վախն ունենային նէ, գոնէ
եկեղեցւոյ մէջ այ տանը մէջ նշան մը կուտային, գոնէ
հու գոնքը չէին անարդեր, հոն իրեն գէմ չէին յանդըգ-
ներ : Ո՞՛, ի՞նչպէս կը բարկացընեն ասանկնելը զնծ .
ի՞նչպէս զինքը կըստիպէն՝ որ սոսկալի պատիմներ խրկէ
կանին, ի՞նչպէս որ եկած կիրակի ձեզի պիտոր ցցընեմ :

Հիմակու հիմայ, սիրելի որդիքս, առ ըսածներէս հա-
նելու պատւնիդ պիտի ըլլայ՝ եկեղեցիներուն վրայ մեծ
յարդ ու մեծարանք ունենալ, մաքերնիդ գնել որ եկե-
ղեցիները սուրբ տեղուանք են, զած փառաւորելու՝ այ
երկրպագութիւն ընելու համար ե զած են, ազօթք ընե-
լու աեղ են, այ աներն են, ած հոն կը բնակի, ուս-
ուի հոն եկաղն այ երկրպագութիւն ընելու համար միայն
պիտոր դայ . զինքը փառաւորելու, իրմէն գթութիւն
ինդրելու, աղացելու որ իր չնորհքը տայ մեզի, մեզի

ոգնեւ . պէտք է որ հոն եկողը պատկառանքը ու համեմատավթեամբ կենայ , չար օրինակ շառնեւ ուրիշներուն անհամեստութենէն՝ ով որ ըլլայ ըլլայ . վասն զի թէ որ գժողով երթաք նէ , անոնք չեն գար ձեզ խացնելու . այլ իրենք ալ հոն յաւիտեան կը տանջուին ու ձեր տանջանքը կեւելցընեն :

Կը յանձնեմ մասնաւորապէս ձեզի , հայրեր ու մայրեր , ձեր զաւկըներուն քանի որ տղաք են՝ սրաերենուն մեջն յարդութիւն ու մեծարանք գնեց եկեղեցիներուն , սորվեցընէք իրենց որ ջերմեռանգութեամբ կենան միշտ եկեղեցւոյ մէջ , պարկեշտութեամբ ու պատկառանոք . պատժեցէք զիրենք երբոր եկեղեցւոյ մէջ պահսութիւն մը կընեն : Վասն զի թէ որ պղտիկուց մէր սորվին եկեղեցիներն յարգելու , ետքն ալ միշտ կը յարգեն . բայց թէ որ պղտիկուց սկսին պակսելու նէ , որ շափ մեծնան՝ կաւելնայ պակսութիւննին , ինչուան դատապարտութեան պատճառ . կը լլայ իրենց առ պակսութիւնը : Ուրեմն յարգենք եկեղեցիները , մեծարենք առ առւնը , պատկառանոք ու խոնարհութեամբ կենանք հոն . ասանկով թէ որ մեղքերնուս վրայ զզացած իրմէն շնորհք խնդրելու որ գանք , կը լսէ մողի ու իշնդիրքնիս կը կատարէ , ինչպէս իր բերնովք խօսք տուաւ . “ Աչք իմ եղիցին բաց և ականջք իմ առ ՚ի լսել դոթև ՚ի տեղւոջս յայսմ , :

ՅՈՐԴՈՒՄԱԿ ՃԻՒԿ .

Նորին նոյն բանին վրայ :

Խնչպէս ար ըսի ձեզի անցած կիրակի . եկեղեցիներն ած ստհմանեց որ անոնց մէջը մասնաւոր կերպով ընծայենք իրեն ան պաշտօնն և երկրպագութիւնն որ ամմեն աեղ պարտղկան ենք ընծայելու իրեն , ամմեն բանի գերագոյն աէր ինքն ըլլալով . և իր սուրբ օրէնքին առջի պատուիրանքովն ասանկ հրամմած ըլլալով : Եկեղեցիներն աղօմքի տեղ են , այ արքունիքն են , ուր որ երկնի և երկրի թագաւորն իր մարդասիրութեամբն յանձն

առեր է մեզի հետ՝ որ իր արարածներն ենք՝ բնակելու.
Իր մարմարը հոգւովն և ածութեամբը, որպէս զի մեր
աղաշանքն ընդունի . ինդիբընիս կատարէ, մեզի օգնէ,
մեր հոգին սրբէ : Եկեղեցիները սրբազան տեղուանք
են՝ ուր ամենայն պարկեշտութեամբ պատկառանոց ու
ներքին և արտաքին խոնարհութեամբ յարգութը ու
մեծարանք պիտի երթանք աղօթք ընելու ած աղաշե-
լու որ մեզի ոզորմի, իրմէն չնորհք ու մեզի հարկաւոր
ոգնութիւնները խնդրելու . մեր հոգին մաքրելու և
առացանելու այ խօսքերովք, սուրբ խորհուրդներն ըն-
դունելով, Գնդի սուրբ պատարագովն որ մեզի համար
Բայը գլուխն երկնաւոր հօրը կը նուիրէ, իրեն երկրպա-
գաթիւն ընելու . իր մեծութիւնը ճանչնալու և փա-
ռառարելու, ինչպէս Դաւիթ մարգարէն բոլոր սրտանց
կուէր . “ Երկիր պատից ՚ի տաճար սուրբ քո երկիւղիւ-
քով , : Ուրեմն ասանկ սուրբ տեղ՝ սովորական տեղի
ու պէս գալ, առեն անցքնելու համար, տեսնելու և
անհունելու համար, անհամեստ կերպով, անշնորհք
շարժմանքներով, ունայնասմիրութեամբ, անագիտու-
թեամբ, ցրուած մարով, ու հոն ինչուան գայթակղու-
թիւն ալ տալ ուրիշներուն, անանկ այ գէմ բան է որ
սոսկով պատիմներ կը բերէ մարգուս վրայ . ինչպէս
առուան յորդորակիս մէջը պիտօր ցցընեմ :

Այ մեզքին ծանրութիւնն իմանալու համար՝ ասանկ
ժամանեցէք . թէ որ մէկն զմեզ աներնէս գուրս նա-
խանելու ըլլայ նէ՝ իրաւ գմարնիս կուգայ, բայց թէ
որ գայ աներնուս մէջ մեզի նախատինկը մը ընէ՝ շատ ա-
մքի ծանր կը սեպէնքըրածն, և աւելի կրղգանք, եկաւ-
անս մէջ զիս նախատեց կրտսենք գանգատելով : Ասանկ
ող թէ որ մէկը պատռւաւոր մարդու մը՝ ծագաւորի մը
գէմ բան մը ընելու ըլլայ՝ իրաւ ծանր է, բայց շատ ա-
մքի ծանր յանդգնութիւն ըրած կրլլայ՝ թէ որ երթայ
իր գողատին մէջ երեսն ՚ի վեր զինքը նախատէ . ասի-
կոյ քրէական սոսկակի յանցանք մին է, որ աններելի
կըցայ : Ուրեմն ժամու մէջ այ անարդանք ընողները
թող աղէկ մասծեն . թէ որ ծանր բան է ուր որ ըլլայ
այ գէմ ընելը, հապա ի՞նչ պիտօր ըսենք եկեղեցւոյ
մէջ իրեն անարդանք ու նախատինք ընողներուն, իր
անը մէջ . իր արքունեացն, իր առջին . ասիկայ ամ-
մենէն ծանր ու սոսկակի մեզքերէն մէկն է : Բայց եկուր

նայէ որ շատերը հերիէ չեն սեպէր ամմն աեղ աետակ
տեսակ գործած մեղերնին, կուգան եկեղեցւոյ մէջ
ալ նոյ դէմ ընելու, զած նախատելու, ուր որ քն տէրն
մըր իր ածութեամբն ու մարդկութեամբը կեցած է։
Ըստ յտնդդնութիւն, շատ աներեսութիւն։ կարելի
չէր հաւատալը՝ թէ որ փորձով չխեսնէինք։ Մեր բա-
րերար տէրը տեսնելով որ աշխարհիս վրայ ամմն աեղ
իրեն դէմ ընող կայ, տեղ մը ազատ չէ նախատինք քո-
շելէն, բայց մեկալ կողմանէ ալ չուզելով բոլորովին
թողուլ զմեզ ու հեռանալ իր աֆրելի արարածներէն։
եկեղեցին քաշուեցաւ, սուրբ սեղանին վրայ տապա-
նակին մէջը ծածկուեցաւ, որ գոնէ հոն չինտիսատուի։
հոն իր հաւատացեալները զինքը մնձարեն, իրեն պար-
ազիտն եղած երկրպագութիւննին ընեն։ Բայց հոն ալ
չինացեցաւ իր արարածոցը նախատինքներէն։ հոն
ալ կուգան զինքն անարգելու։ թռչուններն ապահով-
բոյն ունին, ազուեսները կենդանիները ծածկուելու
աեղ ունին, իսկ որդին այ հանդիսա տեղ մը չունի.
և ոչ եկեղեցւոյ մէջը և ոչ իր ասնը մէջ հանդիսա կը
թռողուն զինքը։ “Ազուեսուց որջք գոն, և թռչուոց
երկնից բոյնք . այլ որդւոյ մարդոյ ոչ դոյ ուր գիցէ
զբլուի իւր, , . (Մատ. շ. 20.) Սոսկալի անօրէնութիւ,
որուն չիներեր ած, միջնորդութիւն ալ չընդունիր .
աեռէք ինչ ըսաւ Երեմիա մարդարէին . “Մէ կար յա-
զօթս վասն ժողովրդեանդ այդորիկ, զի ոչ լսեմ. զի ի
ներքս ՚ի տաճարին իմում արար գարշելիս, , . (Եւմ. Ժ. 14.) Ազօթք մի ըներ տառնց համոր, պարապ աեց-
կը ինդրես, չեմ ընդունիր աղօթք, չեմ ներեր իրենց .
վասն զի տաճարիս մէջն, իմ ասնս մէջը մեղք գործե-
ցին։ Աս ասանկ անօրէնութիւն մըն է, կըսէ սուրբ Ռո-
կերերան, և անանկ կը զայրացընէ զած, որ եթէ եր-
կընքէն կայծակներ խրէէր իր եկեղեցիներն անարդող-
ները մոխիր գարձնելու համար նէ՝ զարմանելու չեր .
վասն զի եկեղեցւոյ մէջ եղած տնարդանքն՝ անպարկե-
տութիւններն ու գայթակղութիւնները սոսկալի կայ-
ծակներու արժանի են :

Աս բանիս, այսինքն եկեղեցւոյ մէջ ու սուրբ աե-
ղուանք եղած անարդակներն ուրիշ ամմն մեղերէն
աւելի զած զայրացընելուն, յայտնի օրինակ մը ունինք
սուրբ աւետարանին մէջը։ Ամմնուն գիտցած բանն է

Քնի տեառն մերոյ ինչ մարդասիրութիւն ինչ համբե-
րութիւն ինչ հեղութիւն ունենալը : Հրեաներն ամ-
մեն անարդանք ըրին իրեն . ինչուան փորդ սատանայ
կոյ ըստն . “Դև գոյ ՚ի քեզ , . (Յահ . Շ . 48 .) ինչուան
բանեցին կապեցին զինքն , անմեղ տեղը զինքը մեռնե-
լու գատապարտեցին , ծեծեցին , շարշարեցին , փը-
շերով գլուխը պսակեցին , ու խաչին վեայ գամած՝ աշ-
եւըքիս ամմեն շարագործներէն գեշ մարդու մը պէս
սպաննեցին . աս ամմեն բանին համբերեց առանց բե-
րան բանալու , առանց խօսք մը ըսկելու : Բայց ասանկ
հեղ՝ ասանկ համբերող տէրն՝ որ մը Երրուսաղեմայ տա-
հարին մէջը տեսու որ Հրեաներն առուտուր կընէին ,
առակ կը փախէին , կով ոչխար և աղանի կը ծախէին ,
անանկ բարկացու որ կրակ կարած՝ մէկէն չուան մը
տառւ , ոյլեց խարազան շինեց , մտաւ մէջերնին , զար-
կու վար ձգեց սեղաններն ալ՝ աթոռներն ալ , վրանին
եղած ասակներն ալ գետինը ցրուեց . ամմեն բան տակ-
նավեայ ըրաւ , զամմենքն ալ քշեց գուրս վուշնեաց
իրենց անասուններով մէկակղ . “Եւ արար խարազան
շուանեայ և եհան զամմենեսին ՚ի տաճարէն , զոշխարսն
և զարջառս , և զպղինձս հատավաճառացն ցրուեաց և
զանգնան կործանեաց , . (Յահ . թ . 14 .) Անօրէն մար-
դիկ , գուրս կորսուեցէք , հօրս տունը վաճառանո՞ց կը
կործէք , գուրս աարէք ատ ամմեն բաներն , ըստւ .
“Սուէք զայդ աստի , և մի ասանէք զտուն հօր իմոյ տուն
վաճառի , : Արբապզծութիւն է ըրածնիդ . իմ տունս
ազօթքի աեղ է , իսկ գուք դողերու բոյն ըրեր էք աստի-
կայ . “Գրեալ է՝ առան իմ տուն ազմէից կոշեսցի . և
գուք արարէք զցա այրս աւազակաց , . (Մդթ . իտ .
13 .) Ու թէ և գեռ ան ասանը բաւական ճանցուած
չէր Քնի ով ըլլալը , թէ և գափիրներն ու փարիսեցի-
ները զինքն այնչափ կատէին , բայց ոչ իրենք՝ որ հոն
կեցեր ամմեն բան կը տեսնէին , և ոչ ծեծ ուտովները
համարձակեցան խօսք մը ըսկելու , վասն զի աղէկ գիտէին
որ Քն իրաւունք ունէր , և իրենք յանցաւոր էին՝ այ-
սունն անանկ անարդելնուն համար :

Ուրեմն քիչ մը անդրագարձութիւն ընենք . սիրելի
որդիքս . աղայ մըն ալ կրնայ մատածել այսչափը : Թէ որ
Քն տէրն մեր բոլոր կենացը մէջ միշտ հեղ ու համբե-
րող ըլլալով՝ աաճարին եղած անարդանքին համար ա-

նանկ բարկացաւ նեւ, յայտնի նշան է որ եկեղեցւոյ մէջ եղած մեղքերն ամմնն մեղքէն աւելի զինքը կը բարկա- ցնեն: Թէ որ Գն ակրն մեր այնչափ բարկացաւ Երու- սաղեմայ տաճարին մէջ է պած անարդանացք համար. որ մեր եկեղեցիներուն օրինակն էր, ուր միայն ոչիւար եղ ու տատրակի կը նուիրուակը այ, հապա ի՞նչ սաստիկ ափափի ըլլայ իր բարկութիւնը մեր եկեղեցիներուն մէջ եղած անարդանացք համար, ուր որ ինքն անձամբ կը ընտակի ածութեամբն ու մարդկութեամբն, ուր որ միա- ծին որդին ևյ ամմնն օր կը պատարագուի: Թէ որ Գն տէրն մեր այնչափ բարկացաւ Երուսաղեմայ տաճարին անարդանիք ընտակիներուն վրայ, որոնց ըրածն ըստ ին- քեան մեղանչական բան չէր, կենդանիներու առուտուր կը նէրն զոհի համար, հապա ի՞նչ սաստիկ ափառը ըլլայ իր բարկութիւնն անոնց գէմ՝ որ եկեղեցիներուն մէջը որբապղծութիւնը կուգան անդարկելուութեամբ ու գոյթակղութեամբ:

Վայ էր անանկներուն թէ որ Գն տէրն մեր ինչպէս Երուսաղեմայ տաճարը գնաց՝ անանկ աղխարազանով մեր եկեղեցիները գար. ի՞նչ խաղբութեամբ ժաման գուրս պիտոր փախչէին՝ անարժան ըլլալով ներսը կե- նալու: Վայ էր ան կնկաց և ազիշիներուն՝ որ առանց լաշակի առանց գլխունին ծած կելու ժամ կուգան. այ հրամանին գէմ որ Պօղոս առաքեալին բէրնովը կըսէ. “Ամենայն կին յորժամ յազօթս կայցէ բացաւ գլխով. յամեթ առնէ զգլուքին իւր, , . (Թ. Կոհ. Ժն. 5.)” Վայ էր անոնց ալ որ բաց և անարկելու հագուստունե- րով ժամ կուգան՝ մէկուն մէկալին գայթակղութիւն կուտան. Գն տէրն մեր զիրենիք ծեծով գուրու կը վացն- ակը: Վայ էր ան երիտասարդներուն ալ որ ժամ կու- գան խօստեցելու ծիծաղելու կատակ ընելու՝ կարծես թէ աշխարհական որահի մը մէջ են, կամ քարոզի և ձայնաւոր պատարագի ատեն սիհնի մը կոթընած՝ մէկը մէկալի կը գիտեն, ժպտելով և անշնորհք շարժմանեցնե- րով. հոգեւոր խօսքերուն ու խօսովին վրայ կը խնաման, և իրենց փափսուքով և գայթակղական կերպով ուղիւ ներուն ջերմեանդունն արդելք կը լըսն. ի՞նչպէս Գն տէրն մեր զիրենիք ծեծով գուրս չէր վաշնաւէր: Ամենուն վրայ կը հասնէր, զամմնեքը գուրս կընէր, հոս նորելուք հագուստաներու՝ հոս ունայնափիրուն՝ հոս մէկղմէն գէ.

տելու՝ մէկմէկու սիրահարելու տեղ չէ կրակը. “Առեք դայդ ասափ, և մի առնեք զառն հօր խմոյ առն վաճառի, կարսուեցէք ասկէց, գնացէք ձեր տունը՝ ձեր պրահները՝ ձեր թատրոններուն մէջ ըրեք ընելլիքնիդ. առանկ կը յարդէք իմ տունս, աղօլքի տեղը գողերու բոյն դարձուցեր էք: Վասն զի գող է ով որ այ պարագիան եղած պատիւը չի տար. գող է ով որ ուրիշի սիրան այնէ կը հեռացընէ. գող է ով որ իմ արեամբս գնուած հոգիները կը գայթակղեցընէ. գող է ով որ իմ հասաքս, իմ սուրբ կունքս կորիհամարնէ: Աւրեմն դուրս ելէք կորսուեցէք ձեր ամմեն գայթակղութիւններամբ. գոք իմ հօրս տունը կենալու արժանի չէք, սատանային տան է ձեր աեղը:

Բայց ասանկ սոսկալի անօրէնութեան մը համար ի՞նչ պիտօր ըլլայ խարազանով ծեծ ուտելը. և կեղեցիներն անարդողներն անանկ կը բարկացընեն զած, անանկ զնիքը կը գրդուեն, որ կը հարկաւորի ամմենէն ծանր պատիւններն երկշնչէն վրանին խարել: Ձեռք ասնենք ածաշունչը, կը աեսնենք որ Ահարոնին երկու որդեքը Նաբաթ և Աքիուդ մոխիր կարիեցան, երկշնչէն բոց ինչաւ զիրենք լափեց. ինչո՞ւ. վասն զի սրբազն կրակին տեղը հասարակ կրակ միայն բանեցուցին տաճարին մէջ զոհերուն համար: Թռող մտածեն ուրեմն ինչ պատիւթ պիտօր քաշեն անսնք որ եկեղեցւոյ մէջ այ սիրոյն սուրբ կրակը ներսերնին վառելու աեղը՝ պիղծ և անպարկեցն բոց կը վառեն: Կը աեսնենք Հեղիսդորս մասնի պէս տաճարին, մէջը փռուած. վասն զի տաճարն անարդէլուն համար այնէ հրեշտակ մը եկաւ, զարկու գետին ձգեց զինքն, անանկ որ հազիւ մահուընէ խալըսեցաւ: Կը աեսնենք որ Բաղասասար թագուորը նոյն յանցանքին համար թագաւորութիւնն ալ կե անքն ոլ մէկ վայրին մէջ կորսընցուց: Կը աեսնենք որ Անտիոքոս յուսահասած, մարմինը հառած, ու գեռ ովզ ովզ որդերուն կերակուր եղած, մանելու ատենն իր բերնովը խոստովանեցաւ՝ որ Երուսաղեմոյ տաճարը կողապելուն համար եր քաշած պատիւթը. “Աքդ յուշ եղեն ինձ շարիքն այն, զոր գործեցի յԵրուսաղէմ,”: (Ձ. Միք. դ. 13:.) Կը աեսնենք որ Հրեաներուն վայ ամմեն սոսկալի պատիւթներ եկան այմէ, ոով. պատերազմ. ժանատէսա, գերութիւն, իրենց փառաւոր տա-

շարին կործանումը, և այ երեսէն բոլորովին իշխալին և անիծուելին՝ որ ինչուան հիմայ կը քչէ . ասոնց պատճառն ի՞նչ էր . Երեմիա մարդարէին բերնովն յայտնեց ած . “ Զի՞ի ներքո ՚ի տաճարին իմում արար ժողովուրդն գարշելիս , . այսինքն ան մեղքերուն՝ անարդանքներուն՝ անօրէնութիւններուն համար որ զրեաներն Երուսաղեմայ տաճարին մէջը գործեցին . ասոնք եղան սկիզբն ու պատճառն իրենց ուրիշ ամմն յանցանքներուն ալ, և ետքը ետքը կործանելնուն :

Ի՞նչ կը կարծէք, պատճառն ինչ է որ ած հիմայ ալ այսչափ պատիժ կը խրկէ աշխըրքիս, պատերազմ. Հիւնդութիւններ, ոտք, անասուններու մահ, չորսւթիւ, կարկուտ, ու տեսակ տեսակ թշուառութիւններ : Արտօուծոյ աս ամմն անէծքներն ինչու կուգան վրանիս . իրաւ՝ մեր ուրիշ մեղքերուն համար ալ է . բայց մանաւանդ եկեղեցիներն անարդելնուս համար է . կըսէ նոյն մարդարէն, այնչափ գայթակղութիւններուն ու մեղքերուն համար՝ որ եկեղեցիներուն մէջը կը գործուին . վասն զի տառնք ուրիշ ամմն մեղքերէն աւելի զինքը կը բարկացրնեն . “ Վրէժիւնդրութիւն տեառն է, վրէժիւնդրութիւն ամարի նորա , . (Երէմ. ծմ. 11 :)

Բայց երանի թէ աս աշխըրքիս պատիժներովը ընդնար այ վրէժիւնդրութիւնն . ուրիշ սոսկալի վրէժիւնդրութիւնն մը անդին պիտօր ըլլայ եկեղեցիներն անարդողներուն, այսինքն կորուսա յաւիտենական . “ Եթէ ոք զուաճար այ ապականէ, կըսէ առաքեալն, ապականեացէ զնա ած , . (Տ. Կոր. Ֆ. 16 :) Ուշ որ այ աշճարը կանարգէ . այնէ կանարգուի, հոգին կը կորածնցնէ : Վասն զի երբոր մէկն ան աստիճան կը հասնի որ ինչուան եկեղեցւոյ մէջ կանարգէ զած, այսինքն իր տանը մէջ, ըսել է որ հաւատք օրէնք չունի կամ խիստքիչ ունի . ուրեմն անանկ մարդն ինչպէս կրնայ գարձի գալ, ինչպէս կրնայ փրկութիւ . անանկներուն համար խիստքիչ յոյս կը մնայ :

Անանի է նէ աս ծանր մեղքէն և աս սոսկալի պատիժներէն խալլսելու համար, աղէկ առաջադրութիւն մը ըրէք սիրելի որդիքս որ եկեղեցիներն յարդէք, եկեղեցւոյ մէջ պարկեշտութեամբ ու պատկառանոք կենաք : Եւ որպէս զի առաջադրութիւններնուդ կըայ

Կենաք . ընելիքնիդ առ է : Եկեղեցի գալու ատեննիդ որթընցուցէք ձեր հաւատքը , մասածեցէք որ նր աեզ է եկածնիդ . այ տունը կուգաք իրմին գլխութիւն ու ոզորմութիւն խնդրելու . իրմէն շնորհք ու օգնութիւն խնդրելու , իրեն երկրպագութիւն ընելու . իր գերադանց մածութիւնը պատուելու և փառաւորելու . մասածեցէք որ հոն ած իրօք կը բնակի , նոյն տէրն որ զմեզ պիտոր գատէ , ու մեր յաւիտենական երանութեանը կամ յաւիտենական մահուան վճիռը պիտոր ապայ : Աս մասած մունքով եկեղեցի եկէք . խելուընիդ վրանիդ՝ ամմն աշխարհային խորհուրդներ գաւրսը թող տալով երկիւղիւ և պտտկառանքը , պարկեցառութեամբ ու ներքին և արտաքին խոնարհութիր , լոռութեամբ ու միոյն այ փառացը համար եկէք կեցէք հոն , հոգւովու մարմնազիրեն երկրպագութիւն ընելու համար , ինչովէս ուրիշ անդամներ ըսի , առանց ուրիշներէն չար օրինակ առնելու ով որ ալ ըլլայ տուողը : Խասնկով այ առջի պատուիրանքն աղէկ պահած կըլլաք , սյսինքն է ածդադաշութիր , և ած ալ ձեր արջմքը կըլսէ , և արժանի կըլլաք օր մը արքայութեան մէջն ալ օրհնելու զինքն և յաւիտեան երկրպագութիւն ընելու իրեն :

ՅՈՐԴՈՐԸԿ ՃԻԸ .

Ասուծոց լորրորդ պատուիրանքին , ու մէծերուն
հասղոնդոսնին ընելու պարփակնուս վըոյ :

“Պատուեա զհայր քո և զմայր , զի երկայնակեաց
մինիցիս ’ի վերայ երկրի , . (Եւիշ . Ե . 12 .)

[Ո]ւկ որ կուզես երկայն կեանք ունենալ . հայրդ մայրդ պատուէ :

Աս է այ չորրորդ պատուիրանքն որ այտօր պիտոր սիմիմ մեկնելու ձեզի :

Աս մեծ պատուիրանքն աղէկ հասկընալու համար , պէտք է նախ գիտնալ որ հայր ու մայր ըսելով ինչ կիմցուի : Աւան զի չէ թէ միայն մեր մարմնաւոր ծնող .

քը պէտք է իմանալ, այլ նաև ամմեն հոգեոր ու մար-
մաւոր մեծ երնիս : Նախ եկեղեցական մեծաւորներն .
ինչպէս են բոլոր ուղղափառաց համար սրբազն Պապն
և ընդհանուր ժողովքները հաւատքի և բարի վարքի
վերաբերեալ բաներու մէջ . ինչպէս են ամմեն աղդի
համար և պիտկուրուններն և աղդային ժողովքներն . ինչ-
պէս են հաւատացելոց համար ժողովքապետները
խոստովախահայրներն ու քարոզիչները . վասն զի ասոնք
ամմենքն ալ մեր հոգեոր հայրերն են՝ որ զմեզ հոգես-
րապէս ծներ են առաքելոյն ըստածին պէս . “ Զի՞
Քն չն աւետարանաւն ես ծնայ զձեղ , , . (Ֆ . Կ . Յ .
Ժ .) ուստի այ պատառիրանքնեն համար պարտըկան ենք
զիրենք յտրգելու և սիրելու , զիրենք մեծարելու և
իրենց հնազանդելու : Տեսէք ինչ ըստ Քն տէրն մըր
առաքեաներուն զի բնենք խրկելու ատենն որ երթան իր
հաւատքն ամմեն աշխարհք քարոզեն . “ Տուաւ ինձ
ամմեայն իշխանութիւն յերկինս և յերկրի , , . (Մ+Բ .
Իշ . 18 .) Որպէս առաքեաց զիս հայր , և ես առաքեմ
զձեղ . (Յ . Հ . 58 .) այսինքն Ամմեն իշխանութիւն
արուած է ինծի , թէ երկրիս վիայ և թէ երկինքն . ուստի
ան իշխանութեամբն որ երկնաւոր հայրս զիս խրկեց՝ և
ալ ձեզ կը խրկեմ բոլոր աշխարհք . գնացեք ուրեմն ,
քարոզեցէք , սորվեցուցէք ինչ որ ձեզի ըսի , ինչ օրէնք-
ներ որ քրիստոնէական կրօնքին աղէկ կառավորութել
համար հարկաւոր կը սեպէք . և ինչ որ գուք երկրի վրայ
հաստատէնէ , երկինքն ալ հաստատուած ըլլայ . ինչ որ
վիրցընէք . երկինքն ալ վիրցուած ըլլայ ինծմն . “ Զոր
կապէցէք յերկրի . և զիցի կատկեալ յերկինս . և զոր ար-
ձակիցէք յերկրի . և զիցի արձակեալ յերկինս , , . (Մ+Բ .
Ժ . 18 .) անանկ որ՝ ձեզի հնազանդողն ինծի հնազան-
դած ըլլայ . զձեզ անարդողը զիս անարդած ըլլայ .
“ Որ ձեզ լսէ . ինձ լսէ . և որ զձեզ անարդէ , զիս ա-
նարդէ , , . (Վ . Ճ . 16 .) Անանկ է նէ ինչպէս կը ըլլայ
որ ոմանք գտոխային բերնով կարհամարհեն սուրբ ե-
կեղեցոյ պատառիրանքները , սրբազն Պապին և եկե-
ղեցական մեծաւորներուն հրամանները . թէ որ ած է
իրենց ան իշխանութիւնը առւողը , թէ որ ած կը հրամա-
որ զիրենք պատուենք և իրենց հնազանդինք . ուրեմն
ով որ զիրենք չի պատուեր , իրենց չի հնազանդիր նէ ,
այ պատիւը ուոքի տակ կառնէ , այ չի հնազանդիր : Բայց

առ բանս առ զնիաեցք պիտի բացատրեմ, սուլը և կեզեւ.
յայ պատուիրաններուն վրայ խօսելու առենս։

Արկրորդ՝ պարտղիան ենք պատուելու, այսինքն մի-
րելու մեծարելու մեր աշխարհական մեծաւորներն, և
իրենց ալ հնագանեցելու, ինչպէս որքերն իրենց հայ-
րավիւն ընտղներուն, ինչպէս հպատակները թագա-
ւորին՝ և իրմէն գրուած իշխաններուն։ Արիկայ խիստ
հարկաւոր գիտնալու բան մըն և հիմակուան առենս,
անոր համար այսօր աս բանիս վրայ պիտոր խօսիմ, որ
որևէ զի շիխարուիք անսացմէն որ ասդիս անգին ասոր
գէմ խօսքեր նետելով՝ աշխըլքիս խազաղութիւնը կը¹
խռավին։ ու հոգեորի կողմանէ ալ մեծ վնաս կընեն։

Աշխըլքիս մտածմունքն ինչպէս այլանդակ և փո-
փոխական է։ Հին տաենն ամմեն ազդ իր թագաւորն
ուներ, հասարակապետութիւն ուզող չիկար։ անանկ
որ ջրեաներն այ կամ եկեղեցական կառավարութենէ
գոհ շըլլալով իրենք ալ թագաւոր ուզեցին, ու Սա-
մուել մարդարէին վրայ գնացին ըսին։ Մեղե թագաւոր
մը գիր ուրիշ ազգերուն պէս։ “Կացո՞ի վերայ մեր
թագաւոր՝ գատել զմեզ որպէս և այլ ազդք”, (Թ.
թ. շ. 5.) Իսկ հիմակուան զիրենք փիլիսոփայ կար-
ծողները՝ թագաւորի անուն չեն ուզեր լսել, բոլոր աշ-
խարհը հասարակապետութիւն կուզեն որ ըլլայ։ Ու-
նոքերնին գրածն առաջ տանելու, հպատակութենէ
խալլսելու, համարձակ իրենց ախտերը պատշտելու և ու-
րիշներուն ունեցած ովք հարսաանալու, և իրենց ուզա-
ծին պէս ապրելու և հրամմելու համար, կուզեն ու-
րիշները խարել մոլորընել ըսելով։ Մարդիկ ազատ
առեզրուած են, և ամմենքը մէկմէկու հաւասար։ Կոր-
նան թագաւոր մը դնել իրենց, բայց ուզած առեննին
ու իրնան վերցընել։ Ամմեն չարախօսութիւն կընեն
թագաւորներու վրայ. բանաւոր և յափշտակող են։ Կը-
ուն, որպէս զի ատելի ընեն զանոնք. ժողովուրդն ա-
պրատամբեցընեն, ու թագաւորները կործանելէն ետ-
քը՝ սրբազն Պապն ալ և ամմեն եկեղեցական իշխա-
նութիւն վերցընեն։ Արկէց խելքի գէմ, ընկերութեան
ու կրմէքի վնասակար, ասկէց բնութեան գէմինչ վար-
դացեաւութիւն կրնայ ըլլալ. ուրիշ մնչ կրնացին ըսել.
և ընել՝ բոլոր աշխարհքս տակնու վրայ ընելու. կարգ
կանոն աշխըլքէս վերցընելու, ամմեն հանդիսաւ ու-

Խաղաղութիւն խռովելու . կրօնքը հիմէն կործանելու . ու մարդուս վիճակը թշուառ և անասուններուն վի- ճակէն գէշ ընելու : Ամոնց գէմ է ատարուան ըսելիքս . պիտոր ցցընեմ որ ամենն ազգ պարտըկան է իր մեծին՝ իր թագաւորին հնազանդելու , ուստի ևս առաւել իր հոգեոր տռաշնորդներուն , որբազան Պապին՝ որ Քնի փոխանորդն է աշխըրքիս վրայ :

“ Հարց ցհարս քո , կըսէ Մովսէս մարդարէն , և պատմեցեն քեզ . և ցծերս քո , և ասասցեն քեզ . ոչ նա է հայրն՝ որ ստացաւ զքեզ . արար զքեզ և հաստակաց զքեզ , . (Բ . Օքին . լբ . 6 .) այսինքն հարցուր քու պապերուդ ու քու մեծերուդ , քեզմէ առջիններուն . ամմենքն ալ կըսեն որ ած է քու ստեղծող , ինքն է քու աւերդ : Ասիկայ անանկ բան մըն է , որուն փայ մարդ չի տարակուսիր . մենք ամմենքնիս այ արարած- ներին ենք . իր որդիքն ու ծառաներին ենք . ուրիմն պար- ողկան ենք զինքը պատուելու . իրեն հնազանդելու , և իր գրած օրէնքներին ու ինչ որ կը հրամմէ պահելու : Ասկէց յայտնի ու բնական հետևանք չի կրնար ըլլալ : Հի- մայ այ պատուիրանքներուն մէկն է որ հպատակներն իրենց մեծերուն իրենց թագաւորին հնազանդին . ուե- սէք ինչ կըսէ ած սուրբ գրին մէջը . “ Ինե թագա- ւորք թագաւորեն , և հզօրք գրին զարդարութիւն , . (Առաջա . շ . 15 .) այսինքն ինձմով կիշխեն թագաւոր- ներն . ևս եմ իրենց իշխանութիւն տուողն որ հրամ- մնն . օրէնք գնեն . և ինչ որ իրենց արդար և օգատակար կերենայ նէ՝ ընեն : Ուրիմն թէ որ թագաւորներուն իշխանութիւն տուողն ած է . պարտըկան են հպատակ- ներն . անոնց հնազանդիլ . անոնց հաւատարիմ ըլլալ . զանոնք իրենց մեծը ճանշնորդ :

Եւ աս պարտըկանութիւնը , ամրելի որդիքս , անանկ խիստ է որ՝ թագաւորին անարդանք ընելն այ անար- դանք ընել է . թագաւորին անհաւատարիմ ըլլալն այ անհաւատարիմ ըլլալ է . թագաւորին չի հնազանդիլն այ չի հնազանդիլ է : Տեսէք ինչ կըսէ ած Պետրոս ա- ռաքեալին բերնովը . “ Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածոյ վասն տեսուն . եթէ թագա- ւորի . իրրե առաւել ումք . եթէ գատաւորաց . իրրե ի նմանէ առաքելոց . . . զի այսպէս են կամք այ , . (ա . Պէտր . ր . 13 .) այսինքն հնազանդ եղիք որ և իցէ

մարդու որ ած ձեր վկայ գրեր է , թէ թագաւորին՝ որ
ամմենէն մծն է , և թէ իրմէն գրուած փոխանորդնեն
ըսւն . վասն զի ած ասանկ կը հրամմէ , առ է այ կամքը :
Պազոս առաքեալին բերնովն ալ աեսէք ինչ կըսէ . “ Ա
մնայն անձն որ ընդ իշխանութեամբ է , ’ի հնազան
գութեան կացցէ . քանզի ոչ ուստեք է իշխանութիւն ,
եթէ ոչ յայ . և որ ենն՝ յայ կարդեալ են , . (Հա . Ժդ .
1 .) այսինքն ամմենքս ալ պարտըկան ենք թագաւորին
ու մեր վկայ իշխողներուն՝ հնազանդ ըլլալ . վասն զի
իշխանութիւն մը ցիկայ որ այմէ ըլլայ , ու ով որ կիշ
իէ՝ իր ամմեն իշխանութիւնն այմէ առած է . ուստի
ով որ թագաւորին ցի հնազանդիր , այ հրամանին գէմ
կընէ . “ Որ հակառակ կայ իշխանութեան . այ հրա
մանին հակառակ կայ , : Ով որ թագաւորին հաւա
սարիմ ցէ , թագաւորին գէմ կընէ , այ գէմէ ըրածն ,
և իր հոդին կը գատապարտէ . “ Եւ որք հակառակն
կան իշխանութեան , անձանց գատապատանս ընդունին , .
Եւ առ քրիստոնէական վարդապէտութիւնն ամմենուն
դուռն աղէկ տպաւորելու համար , կը յորդորէ՝ ուրիշ
եպիսկոպոսներն ալ որ աս բանը քարոզեն . “ Եւ յուշ
արանջիր նոցա՝ իշխանութեանց և պետութեանց հնա
զանդ լինել և հպատակ կալ , . (Տիտ . Է . 1 .) այսինքն
իրատէ . մաքերնին գէմ իրենց պարտը՝ թագաւորնե
րուն ու մծերուն հնազանդելու . կընար սուրբ առա
քեալն ասկէց աւելի բան մը ըսել . բայց տեսէք գեռ
ինչ կըսէ :

Իշխաններուն դրած օրէնքներուն մէջն ամմենէն
ծանր ամմենէն խիստն ան չէ որ մեր ունեցածէն զմեղ
և լլիէ՝ առողբեր մաքսեր դնելով վրանիս . բայց աս
որէնքին ալ կը հրամմէ որ հնազանդինք , չէ թէ միայն
պատիժ ցիքաշելու համար . այլ խղճմտանքի պարտը
սեպելով . “ Վասն որոյ հարկ է հնազանդ լինել , ոչ
դայն վասն բարկութեանն . այլ և վասն խղճի մտացն .
արդ հատուցէք ամմենցուն զպարտս , որում զհարկ
զհարկն , որում զմտքս՝ զմաքսն , . այսինքն խղճմտանք .
ներնէդ պարտըկան էք թագաւորին դրած օրէնքները
պահելու , և առողբերը տալու . ուրեմն առւելք ամմե
նսմն իր իրաւունքը . տուրք եղեր է , մաքս եղեր է . ինչ
որ թագաւորը կը պահանջէ : Քրիստոս տէրն մեր ալ
նոյն խօսքն ըստաւ հրեաններուն , երբոր հարցուցին իրեն

որ պարտըկան էին առւղք առաջ կայսեր . “ Երթայք առւղք զկայսերն կայսեր , և զայն այ , . այսինքն արժան և իրաւ է որ կայսեր վերաբերեալ բանը՝ կայսեր ապք . և այ վերաբերեալն՝ այ :

Քիչ մը մտածենք , ասկէց աւելի խելքի յարմար՝ ասկէց արդար օրէնք Բնէջ կրնայ ըլլալ : Թագաւորը հայր մըն է , պէտք է որ իրմէն ՚ի զատ՝ ի՛լ հպատակներուն բարիքն ու խաղաղութիւնն ալ հոգայ . բայց որովհեան ինքիրենը մինակ չի կրնար ամմնն բան մտածել , ամմնն բան հոգալ , ամմն բան ընել ինչ որ հարկաւոր է ամմնուն . պէտք է որ իրեն օգնականներ ունենայ . որ պէս զի անոնց հետ հասարակաց բարիքն ընէ : Ասան . կով հարկ կըլլայ որ այլ և այլպաշտօնեաններ քարառ . զարներ ունենայ ներքին և արագին գործոց , պատերազմի ու խաղաղութեան համար . հարկ կըլլայ որ գատաւորներ վերակացուներ գնէ , որպէս զի վէճերը գատաւորնեն որոշեն՝ ամմնուն իր իրաւունքը տան . հարկ կըլլայ որ քաղաքապետներ կառավարներ գնէ , որպէս զի իր ձեռքին տակն եղած գաւառներն ու քաղաքներն երեսի վրայ շինան , անկարգութիւն շըլլայ . հարկ կըլլայ որ զորք ու զէնք և ամմն պատաստութիւննենայ , որպէս զի ներքին և արագին թշնամիններէն պահէ իր հպատակները : Իրաւցընէ թէ որ աս ամմն օգնութիւնները չունենար թագաւոր մը նէ , ինչ կըլլար հպատակներուն բանը . ինչ խաղաղութիւն ինչ հանգստութիւն կրնային վայելել : Դնենք որ աս քաղաքս ոչ իշխան մը ըլլար . ոչ վերակացու մը , ոչ գատաւոր մը , ոչ զինուոր , ոչ բանա , այլ ամմնն մարդ իր ուղածը կարենար ընել . ինչ կըլլար մեր վիճակը , ով կրնար ապրիլ : Մէկն ունեցածնիս կը գողնար . մէկաղն զմեզ կը նախատէր , մէկաղն ձեռք կը վերցներ վրանիս , մէկաղն կըսպաններ զմեզ . կարծ խօսքով , ոչ մէկուն ունեցածը՝ ոչ կինը՝ ոչ զաւկըները՝ ոչ կեանքն և ոչ պատիւն ապահով կըլլար , անկարգութիւնն և անօրէնութիւնն աշխարհքս կը կոփէր , մարդիկ մէկղմէկ ողջ ողջ կուտէին , անաստւններէն գէշ կըլլայինք : Եթէ հիմայ ալ որ արդարութեան վրայ այսչափ հսկողներ աւնինք և այսու ամենայնիւ այսչափ չարիք ու վտանգ կը պատահի , ինչ կըլլար թէ որ ամմննին հսկող մը չունենայինք , թէ որ գատաւորներ ու պատիժներ շըլլային :

Ահա, մարդու մեջին իր կրթերուն ձեռքը մատնուելու ըլլոյ նէ, ամմենէն գեշ անհասունը կը գառնայ, պոլ ա-
պան վաղը ու անոնցմէ ալ կատաղի կրլայ : Ուրեմն
հարկ է որ թագաւորը հասարակաց խազազութեան և
պատին համար՝ իբրև օգնականներ ունենայ :

Բայց թագաւորն ինչպէս պիտոր պահէ այնքափ
բազմութիւնը, ուրկէց իրենց ապրուսող պիտոր հարկ .
գանձամայն իր և արքունիւտը վայելու պատիւը պա-
հելով . ուրկէց պիտոր գանձ պահանայ ստուկ, որ պէտք
եղած ծափքերուն գիմանայ : Ուրեմն որովհետև առ
ամմեն ծանր ծափքերը մեր օգտին ու բարւոյն համար
հարկաւոր են, որպէս զի խազազութիւն ու հանգիստ
վայելենք, ինչպէս որ օգուտան ամմենուն է՝ ասանկ ալ
ծափքը պէտք է որ ամմենունը ըլլայ, պէտք է որ ամ-
մենը ալ ձեռունաւ եկածին չափ առ ծափքերուն
պնդենք, և ինչ տաւրք որ աւրութիւնը կը գնէ վրանիս
հասարակաց պիտոյիցը համեմատ՝ պէտք է որ տանիք .
“Արդ հատացեք ամմենցուն զպարտա, որում զհարկի՝
զհարկին . որում զմաքս՝ զմաքսն,, . (Հ. Ժ. Ժ. Է.)”

Հիմայ մեր առջի խոռը գառնալով, թէ որ այ հրա-
մանին համար պարտղիան են հպատակները հաւատա-
րմը ըլլուր իրենց թագաւորին, և յարդելու զինքն ալ
իրեն փախանարգներն ու պաշտօնեաններն ալ, ո՞ր կը
մայ առ ինքնագլուխ ազատութիւնն որ ոմանք կուզեն
սանենալ . ինչպէս կը միաբանի առ ազատութիւնն այ
հրամայած հպատակութեանը յարդութեանն ու հնա-
զանգութեանը հետ : Չէ, սիրելի տրդիքս . ատիկայ մո-
ւրութիւն մըն է, հաւատոքի ալ գէմ խելքի ալ, տափ-
էց ընկերութեան իմաստ կամակար վարդապետութիւ-
նին է, հաւատոք կրօնք ըստեցող ու կբքերով կուրցած
մողգիկներու գիւտ :

Նմանապէս թէ որ ած կը հրամանէ որ հպատակները
թագաւորին հնազանգ ու հաւատարիմ ըլլան, ինչպէս
կըլայ որ ոմանք բերաննին բանալնում պէտ՝ թագաւո-
րին ու մաներուն կառավարութը գէմ ցիզուրցանին չի
մնար, նաև անոնք որ իրենց տաւնը կառավարել չեն գի-
ումք, իրենց առաւտուրն ընելու բաւական խելք չունին :
Այսանկներն են սովորաբար որ աւելի կը մնազդքեն մ.
ծերան ըրածը, կարհամարհն անոնց գրած օրէնքները,
ուղիւ տակ կառնեն անոնց հրամանները, ու նախատական

ածականներով կը խօսին վրանին : Ա՞ս է այ հրամմած պատիւն ու մեծարակին որ պարագիկան ենք տալու թագաւորին ու մեծերուն : Անոնք մեղադրելու՝ անոնց բռնած համբուն վրայ դատաստան ընելու համար՝ պէտք է գիտնալ ամմեն պատճառներն որ զիրենք կը սփառեն ան ճամբան բռնելու . բայց մենք ինչպէս կրնանք գիտնալ անոնց գիտցածը . թէ որ իրենց ժողովքներուն մէջը գանուեկինք . իրենց ըսածները լսեինք . ովկ գիտէ որ մենք ալ իրենց մտածածը չէինք մտածեր և իրենց ըսածնած ճամբան չէինք բռներ : Աստուծոյ նախախնամութեան մէջն ալ բռներ կը հանդիպին , կըսէ սուրբն Օդոսափինոս , որ մեզի ազէկ չեն երենար , աւրիշ կերպ ըլլալն աւելի յարմար կերւանայ մեզի , բայց պէտք է հատանք որ ան կերպն է աղէկն և արդարը . վասն զի մենք կարճ խելքովնիս չենք կրնար գիտնալ ան պատճառները , որոնց համար ած անանկ կը կառավարէ : Ասանկ պէտք է մտածենք համեմատարար թագաւորներուն վրայ ալ . իրենց կառավարութին , իրենց գրած օրէնքներն , իրենց հրամանները , շատ անդամ մեզի անիրաւ և խելքի գէմ կերւանան . բայց թէ որ կարենայինք գիտնալ անոնց ամմեն պատճառները , մենք ալ զանոնք արդար ու խելքի յարմար կը սեպէինք : Ուրեմն ինչո՞ւ ասանարդանքը կընենք իրենց՝ չիգիտցած բաներնուս վրայ դատաստան ընելով :

Կան ոմանք որ կամք ուրիշները գրգռելու համար թագաւորին գէմ կը խօսին անոր անունը կոտրելով . անոր համար ինչուան հիմայ ըսածներէս աւելի բան մըն ալ ըսեմ ձեզի : Աստուծած երբեմն ժողովուրդը պատճելու համար՝ իրենց գէշ թագաւոր մը կտւայ . որ զիրենք հոգովու տեղը՝ կեզեքէ . “ Թագաւորեցուցանէ զայր կեղծաւոր վասն խսառութե ժողովուրդեան , . (Յ-Է. Հ- 30.) Ասանկին ալ պարագիկան են հնազանդու հաւատարիմ ըլլալու , և զինքը մեծարելու . չեն կրնար ձեռքէն խալլսելու համար ապսամբիլ , կամ անոր թշնամիններուն օգնել՝ զինքն աթոռէն ձգելու համար : Չէ . չեն կրնար , սիրելի որդիքս . հասարակաց խազազութիւնը , սուրբ հաւատքը , սուրբ աւետարանը կարգիլէ աս բանս . ինչպէս զաւակ մը պարագիկան է յարգելու իր հայրը՝ որչափ ալ գէշ ըլլայ նէ , ասանկ ալ ժողովուրդը պարագիկան է յարգելու իր թագաւո-

ըշ՝ որչափ ալբանաւոր ըլլայ նե . ինչտես յայտնի կըսէ զետրոս տռաքեալ . “ Ոչ միայն բարերարացն և հւ- դոց , այլ և կամակորացն , . (ա . Պէտք . թ . 18.) Ո՞վ էին թագաւորողները քնի առենն , տռաքելոց և տաջի քրիստոնեկից օրերը . բոլորն ալ հեթանոս չար անօրէն մարդիկ . բայց թէ քն աերն մեր . թէ տռաքեալներն , և թէ հին քրիստոնեանները , գիտնալով որ թագաւոր- ներուն իշխանութիւնն այմէ է , միշտ հնազանգեցան անմաց , նաև կետնեկերնին անոնց վրայ գնելով պատե- րազմներու մէջ : Ոչ Քն աէրն մեր՝ որ է իմաստութիւն անսահման , ոչ առաքեալներն որ հոգին սուրբէն լու- սաւորուած էին , և ոչ առջի հաւատացեալներն . աղ- դային գաշնագրութիւն ու ժողովրդեան իրաւունք կը փնտղուէին , որոնք մեր օրերուն սատանայական հնարք- ներն են՝ ամմեն բան տակնուվրայ ընելու համար : Ա- նոնք հերիք սեպելով գիտնալն որ ամմեն իշխանութի այմէ է . “ Ոչ ուսանք է իշխանութիւն՝ եթէ ոչ յայ , և որ ենն՝ յայ կարգեալ են , , միշտ թագաւորներուն պատիւը կը պահէին , ամմենուն ալ կը քարոզէին իրատ կուտային անոնց հնազանդելու : Սաւուղէն գէշ թա- գաւոր կրնամը ըլլալ խեղճ Դաւթին համար . որ զինքը սպաննել կուզէր . բայց աեսէք ինչուան ուր կը հաս- նէր իր ակրասէր մեծարանքն ու հաւատարմութիւնը : Պատճառ մը տուած չեր Սաւուղին . բայց Սաւուղ ա- սելութեան ու նախանձու կրօվի քանի անդամ փոր- ձելէն եաքն որ զինքն սպաննէ , եաքը եաքը զօրքով ե- անէն ինկաւ Զիփայի անապատին մէջ : Երբոր հօգնած դագրած հանդչեր ու խորունկ քուն կըլլար . Դաւթի՛ Նքեսսային հետ մինակ մօտեցաւ վասնին քովը . Ասես . ոս աեսնելով որ բոլոր զօրքն ալ քունի մէջ էին , Քեզ նայիմ , ըստ Դաւթի , հիմայ է թշնամիդ ձեռքէն խա- լսելու ատենը . թող առւր որ սուրս փորը խոթեմ , սպաննեմ զինքն , ու քու կեանքդ փրկեմ : Գիտէք ինչ պատասխան տուաւ իրեն Դաւթի՛ . Ասաւուած պահէ սպաննկ բան ընելէն , ով է որ այ օծելոյն ձեռք դպցունէ , ու մեզքին թողութիւն ըլլայ . “ Ո՞վ իցէ որ ձգիցէ զմեան իւր յօծեալ տեաման , և որրիցէ , . (ա . Թէ . Աշ . 9 .)

Միայն Սաւուղի նիզակն ու ջուր խմելու ամանն ա- սաւ , որ եաքը նօրէն խրկէ իր հաւատարմութիւնը ցը-

նելու համար, ու փախաւ գնաց: Ուրիշ ասոր նման զիսպատած մըն ալ հանդիպեցաւ Դաւիթի. երբոր վա- դադայ այրին մէջը պահւըտած էր: Սաւուղ ալ առանց դիտնալու՝ նոյն այրը մտաւ: Դաւիթ այրին ներսի գիեն տեսաւ և նանցաւ. կրնար մէկ զարնելով սպաննել դին- քը, բայց չըրաւ. միայն համացուկ մը վերաբկուին մէկ ծայրը կորեց առաւ՝ իրեն ցցնելու համար որ ինչպէս զինքը կը յարգէր, ու թողուց որ ողջ անհնաս ելլէ եր- թայ այրէն: Դիտելու բան է որ Դաւիթ չէ թէ միայն հալածուած էր Սաւուղէն, այլ նաև ընտրուած էր այս անոր յաջորդն ըլլապու. բայց գեռ այնչափ կը յարգէր զինքն որ սպաննել տուաւ ան ամազեկացին որ Սաւու- ղին քիչ մը առաջ մեռնելուն պատճառ եղեր էր, եր- բոր ինքիրեն սուրին վրայ ինկած յուսահատաբար ին. քը զինքը սպաննել կուզէր:

Ասոնք են նմաննելու օրինակները, միրելի որդիքս. առոնք անանկ մարդիկներու օրինակներ չեն որ հաւատք օրէնք չունին, ինքնագլուխի կուզեն ըլլապ, և իրենց եր- շանկութիւնը փնտըռուելով զիրենք կը կործանեն. ոյլ Դաւիթ մարդարէին պէս սուրբի մը օրինակ է, որուն համար ած սրտիս ուզած մարգն է ըստւ. Քնի տեսան մերոյ և իր առաքելոցը առւած օրինակն է. առջի հա- ւատացելոց օրինակն է, որոնք թէ և անօրէն թագաւոր- ներու տակ էին, բայց այսու ամենայնիւ կը յարգէրէին զանոնք, կը հնազանդէին անոնց ամենն հրաժանին՝ որ այ գէմ չէր, ու հաւատարիմ էին, անոնց բռնութիւն- ներուն անիրաւութիւններուն ու զնկանքներուն գէմ ուրիշ հնարք չէին բանեցընէր՝ բաց ի համբերութենէ. աղօնք ընելէն ու այ կամացը հետ համակերպելէն: Մէնք ալ ասանկ պէտք է ընենք, մտնաւանք որ հիմոյ բռնաւորներու տակ չենք. պէտք է յարգէնք մեր մ- ծերը, հնազանդինք իրենց ու հաւատարիմըլլանք: Ու- թէ որ նեղութիւն մըն ալ տան նէ մեզի, պէտք չէ զի- րենք մեղագրենք, այլ ինչպէս սուրբ Օդոսաինուը կը- սէ, հաւատանք օր ած է մեզի ան նեղութիւն խրկոզը՝ մեր մեղքերուն պատիժ. թէ որ կարգէ գուրս առւրդ մը պէտք կըլլայ տալ նէ, հաւատանք որ ած է զմեզ պատ- ժողը մեր մեղքերուն համար. թէ որ պատերազմ կը բացուի, վասնդի մէջ կըլլայ կեանքերնիս, հաւատանք որ ած է զմեզ պատժողը մեր մեղքերուն համար: Ա-

սանկով խոնարհինք այ հզօր ձեռքին տակն , և արժանի պառաղ ապաշխարութեան ընելով՝ վարքերնիս շտկենք . մեղքէն զգուշանանք , և ազօթքով ջանանք այ արդար բարկութիւնն ինչնցընել , մեղի հետ զինքը հաշտեցնել : Այսանի մեր մեծերուն՝ մեր թագաւորին հաւատարիմ ըլլութ . այ ալ հաւատարիմ կըլլանք , և ած կորհնէ դմզ , կօդնէ մազ , բաներնիս կը յաջողէ , ու հոս ալ անդին ալյաւիտեան երջանիկ կընէ զմեզ :

ՅՈՐԴՈՐՍԿ ՃԻԹ .

Ծանոթաց յարգութեան , սիրոյ և հաղութանեան դրայ :

Խրոռուծոյ չորրորդ պատուիրանքին մէկ մասը բաշտրեցի . ցցնելով որ ինչպէս պարտըկան ենք մեր մեծերն . այսինքն եկեղեցական կամ քաղոքական իշխանութիւն ունեցողները մեր վրան , մանաւանդ թագաւորներն յարգելու . իրենց հաւատարիմ ու հնացածք ըլլալու : Այսօր որդիական պարտուց վրայ պիտօր խօսիմ . այսինքն ինչպէս զաւակ մը պարտըկան է իր հայրը մայրը պատուելու , և ինչ կերպով առ պրկանութիւնը կրնայ լեցընել :

Գարուցկան ըլլալն անանկ յայտնի բան է , որ առոր կըայ տարակուսիլն՝ արեին լըյո ունենալուն վրայ տարակուսելու պէս է . կըսէ Արիստոսէլ մեծ փիլիսոփան : Բէ որ պարտըկան ենք զած պատուելու՝ բոլոր աշխըրքիս ստեղծ զողն ըլլալուն համար , պէտք է որ ծնողթնիս ալ պատուենք՝ որ մեր մասնաւոր ստեղծողները կը սեղուին , մեղի կեանք տուտղն իրենք են : Անոր համար չէ թէ սուրբերը միայն , այլ նաև հեթանոս փիլիսոփաներն այսէ ետքը ծնողթը պատուելու պարտըկանութիւնն անանկ ճանչան որ հայրերը մայրերն այ տեղ կը դնէին ոչխըրքիս վրայ . ու զաւկըներնուն երկրաւոր և աշքի երկցող ածներն են ըսին : Անոր համար ած իր ասաց պատուիրանքներուն իրեքն որ իրեն համար էին՝ երկու տախտակիներուն մէկին վրայ գրել տալին ետքը , մէկաւ սախտակին վրայ գրել առւած եօթը պատուիրանքնե-

բաւն՝ որ բոլորն ալ եղբայրակիրութեան կը վերաբերին, առջինն ուզեց որ հայրերնիս մայրերնիս պատուելն ըլլայ. ասով իմացուց մեզի որ ընկերներնուս մէջն ամ- մենէն աւելի մեզի մերձաւոր եղողները ծնողքնիս ըլլայով, մէկը ցիս որուն անոնցմէ եւել պարտըշկան ըլլանք պատիւ աալու. անանկ որ այսէ եաքը՝ որ ամենուս առջի հայրն է, պարտըշկան ենք հայրերնիս մայ- րերնիս տիրելու. կըսէ սուրբն չերոնիմոս :

Ձեզի աղէկ իմացընելու համար ինչ մեծ պարտըշ- նութիւն է զաւիի մը ունեցած պարտըշկանութիւնն իր ծնողքը պատուելու, ասանկ կըսեմ: Հայրերնիդ ու մայրերնիդ կամ աղէկ են, այսինքն իրենց պարտըշ կը կատարեն, և կամ աղէկ չեն. հայր մայր ըստուելու հա- զիւ արժանի են: Թէ որ աղէկ են, հազար պարտըշ- նութիւն ունիք իրենց. ուստի այ պատուիրանքը չըլլար ալ նէ, երախտագիտութեան համար պարտըշկան կըլ- լայիք զիրենք պատուելու: Ցեսէք ինչ բաներ կընեն ձեզի համար հայրերնիդ ու մայրերնիդ. թէ որ չեք մտածած նէ, քիչ մը մտածեցէք կըսէ սուրբն Ամբրո- սիոս: Ո՞վ կրնայ մօր մը քաշածը մէկիկ մէկիկ զուրցէլ: Ո՞վ կրնայ անոր ինն ամիս քաշած նեղութիւններն ու մարմբուքները պատմել, որ ինչուան երբեմն գիշեր ցո- րեկ աշք ցի կրնար գոցել: Ո՞վ կրնայ իր զաւակ բե- րելու ատեն քաշած ցաւն ու վտանգը պատմել, ինչուան երբեմն մեռնելու աստիճան կը հասնի՝ զաւկին կեանք տալու համար: Իսկ թէ որ կաթ ալ կարենայ աալնէ, ո՞վ կրնայ պատմել իր գիշեր ցորեկ քաշածը, քունը կաոր կաոր կընէ. ձմեռուան ցրտուն անկողնէն վեր կը ցաթէկէ. քանի քանի անգամ կերպակուրն ալ կէս կը թո- ղու, սեղանէն կելլէ զաւակը հոգալու՝ ամմենէն ստո- րին ծառայութիւնն ընելու իրեն: Ի՞նչ վիշտ, ի՞նչ հոդ, ի՞նչ արցունքներ կը թափէ երրոր զաւակը քիչ մը հիւընգնայ նէ, ի՞նչ սրտագող զինքը կորսընցընելու վա- խէն. ի՞նչ խնամք. ի՞նչ աղօթքներ, ի՞նչ ուխաեր զաւ- կին առաջնութեանը համար. ի՞նչ համբերութիւն անոր լոցցէրը քաշելու համար. ի՞նչ սիրով, ի՞նչ գորովով գրկելներ ու պագնելներ. ի՞նչ աշխատանք, ի՞նչ աա- ռապանք, անոր ամմեն պէտք եղածը հոգալու: Աս ամ- մեն բանը ձեզի համար քաշեր է մայրերնիդ. կըսէ նր Ամբրոսիոս. իսկ հայրերնուգ սէրը թէ որ աս տեսակ

եղած չէ, աս սրամաշուգները չէ ունեցած ալնէ, բայց
աւելի զբաւոր՝ աւելի գործունեայ՝ աւելի ձեզի շա-
հաւոր սէր մը եղած է: Աւելի ծանր հոգեր մտմառկա-
ներ աշխատանքներ նեղութիւններ ձեզի համար քաշեր
է: Թէ որ աղքատ էր նէ, մտածեցէք ի՞նչ առատպահնեք
քաշեր է գիշեր ու ցորեկ՝ ճակախն քրտինքովը ձեզ կե-
րակրելու հագուեցընելու և ամմեն պիտանաւորութի-
նիդ հոգալու, ինչուան շատ անդամ զինքը զգիեր է ձեր
կորօտութիւնը լիքընելու համար: Իսկ թէ որ ունեոր
էր, շարունակ իր հոգն ու մտմառքը ձեր վրայ եղած
է՝ ձեր միջակին պատշաճ կրթութիւն առաջ համար
մեջք: ուստամ գիտութիւն սորվեցընելու, ձեզի պաշ-
տան կամ արուեստ մը առաջ, ձեզ աղէկ աեղաւորե-
լու, և ձեզի առատ ժառանգութիւն մը ձգելու հա-
մար: Ինքը մօրերնուոդ հեա ձեր պղղիկութեան պակ-
սութիւններուն համբերեր է, միշտ ձեր վարքին վրայ
աց ունեցեր՝ զցուշութիւն ըրեր է, խրատեր է զձեզ,
պակսութիւննիդ շակեր է, մօքերնիդ լուսաւորեր է,
շանացեր է որ լաւ մարդ և աղէկ քրիստոնեայ ըլլաք:
Ֆէկ խօսքով ձեզի բարի ու գիտուն գաստիարակութիւ-
նուեր է: Ետքը խօսքը հոս կր կապէ սուրբն Ամբրո-
սիոն: Աս ամմեն բարերարութիւնները հօրերնէդ ու
մօրերնէդ ընդունելէն ետք՝ գեռ ցիճանչնաք պիտոր
ձեր ծանր պարողկանութիւնը, ովք զաւկըներ, գոնէ
երախտագիտութեան համար ըլլայ՝ զիրենք պատուե-
լու: Չէ, կարելի չէ, կրսէ սուրբ Օգոստինոս, աս
պարտըկանութիւնը ցիճանչնալ. վասն զի անանկ մար-
դուս սրախն մէջ խորունկ տընկուած է ասիկայ, որ և
ոչ շարութիւնը կրնայ խլել ու հանել:

Բայց կրնայ ըլլալ որ զաւակ մը հօրմէն մօրմէն աս
բարերարութիւններն ընդունած ըլլայ, անանկ ծնողք
անենայ գժրազդութեամբ՝ որ իրեն ոչ հոգեոր և ոչ
մարմնաւոր կրթութիւն առած ըլլան: Ցաւելով պէտք
է ըսենք որ կրնայ ըլլալ. գիտեմ և աղէկ գիտեմ, հայ-
րեր մայրեր կան որ ծանր կերպով աս բանիս մէջը կը
պակսին. անոր համար ուրիշ անդամ անոնց ալ իրենց
պարտքերը պիտոր յայտնի ըսեմ: Բայց հիմայ զաւկը-
ներնուն ըսելիքս ասէ: հայրերնիդ մայրերնիդ իրենց
պարտքը ձեզի ցընելնուն համար՝ օրինաւոր բան է որ
գուք ալ իրենց ձեր պարտքը ընեք: Չէ, սիրելի որ-

գիքս , օրինաւոր չէ . թէ որ երախտագիտութեան համար պարագկան չէք զիրենք պատուելու նէ , գոնէ անոր համար պարտըկան էք որ ած կը հրամէք . “ Պատուեա զհայր քո և զմայր , . . . ու բնութիւնն ալ նոյնը կը սորվեցնէ : Երբար ած կը հրամէք , անոր գէմըսեցք զիկայ , պէտք է հնազանդիլ : Հայրերնիդ մայրերնիդ որչափ ալ ախտաւոր ըլլան , որչափ ալ չար ըլլան , անասուններէն ալ գէշ , այսու ամենայնիւ իրենք են ձեզի կեանք տուողը , ձեր փայ իշխանութիւն ունին , միշտ ձեր ծնողքն են , և իրեն ծնողք զիրենք պատուելու պարտըկան էք . ինչուան քաղաքական օրէնքն ալ կըսէ որ հայր ու մայր ինչ ալ ըլլան՝ զաւկիներնին դիրենք միշտ սրբազնն և արժանապատիւ պէտք է սեպէն :

Աս անանօրինելի պարտըկանութիւնը գիտալիքն եաքը՝ տեսնենք ինչ կերպով զաւկիներն իրենց ծնողքը պատուեն պիտոր : Պէտք է մեծարեն զիրենք , տիրեն զիրենք , ու հնազանդին իրենց . աս է պարտքերնիդ . մանչ և աղջիկ զաւկիներ . ձեր հօրն ու մօրն աս իրեք բանը պարտըկան էք . մեծարանք , սէր , հնազանդութիւն :

Նախ մեծարանք , այսինքն պէտք է ներքուստ ողբանց զիրենք պատուոյ արժանի սեպէք , մեծարէք , հլու և խոնարհ սիրտ ունենաք իրենց համար . վասն զի սուզբ դիրքը կըսէ . “ Տէր փառաւորեաց զհայր ՚ի վերայ ծննդոց , և զիրաւունս մօր հասատեաց ՚ի վերայ որդոց , . (Սիր . դ . 3 .) այսինքն ած պատկառելի ըրաւ հայրերը զաւկիներնուն դիմաց , ու մայրերուն իրաւունք տուաւ իրենց որդուոցը փայ : Աս պարտըկանութիւնն ամեննուն ալէ , մանչը ըլլան՝ աղջիկ ըլլան , պղտիկ ըլլան՝ մեծ ըլլան , կորիճ ըլլան՝ ծեր ըլլան , կարգուած ըլլան՝ միկարգուած ըլլան , քահանայ ըլլան . կրօնաւոր ըլլան , եպիսկոպոս ըլլան , ամեննէն բարձր արժանապատուութիւնն ունենան , միշտ պարտըկանն հայրերնին մոյրերնին մեծարելու , վասն զի ած մէկը դուրս չի հաներ աս պարտըկանութենէն :

Բայց ներսուանց միայն մեծարելը չի բաւեր , դըրսուանց ալ պէտք է ցցընէք իրենց ձեր մեծարանքը . որ գորքին խօսքն է . “ Արդեամբր և բանիք պատուեա զհայր քո , . . . (Սիր . դ . 9 .) այսինքն գործքով ու խօսքով ալ պէտք է ցցընէք ձեր մեծարանքը հօրերնուգ ու մօրերնուգ : Գործքով մեծարանք ցցընէլն՝ ըսել է որ

անանկ անհաճոյ բան մը ցընէք ձեր ծնողացը , որ իրաւունք ունենան տժգոհ ըլլալու . ըսելէ որ մեծ բան մը ցընէք առանց իրենց իմացընելու և առանց իրենց հաւանութեանը , զոր օրինակ ճամբորդութիւն , առուտուր , գտնագրութիւն , կարգուիլ կամ կարգուելու խօսք առաջ առանց իրենց հրամանին , այլ ամմեն ասանկ բաներու մէջ իրենց խորհուրդ հարցընէք , ու ջանաք իրենց բարի գործքերուն հետևող ըլլալ : Պէտք է խօսքի մէջ ալ ձեր ծնողացը պատիւը պահէք , իրենց մեծարանք ցընէք , այսինքն իրենց վրայ միշտ բարիք խօսիք . գովէք գիրենք ան բաներուն մէջ որ գովելի են , և առանց հարկաւոր և արդար պատճառի ամենեին չար չիխօսիք իրենց վրայ . թէ և անոնք ձեր վրայ չար խօսելու ալ ըլլան : Պէտք է մտնաւանդ իրենց հետ խօսելու ատենիդ շնորհքով պատկառանօք անուշութեամբ ու խոնարհութեամբ խօսիք , թէ և անոնք ձեզի հետ անկարգ կերպով խօսին , ու նախտական խօսքեր ըսեն , նաև անիրաւ աեզզ : Կարճ խօսքով պէտք է հօրերնուդ մօրերնուդ մեծարանք ցընէք ամմեն կերպ հասբերութեամբ . այսինքն հեղութեամբ առանց տակնուվրայ ըլլալու համբերէք իրենց կիրք ելած բարկացած առենք , համբերութեամբ ընդունիք իրենցմէն յանդիմանութիւն չեխ պատիւ , ու շատ անդամ ալ ձանձրութիւնեղութիւն ու կոպտութիւն : Հասարակօրէն հայրերը մայրերը երրոր կը ծերանան նէ , ձանձրալի նեղացուցիչ և ամմեն բանի տժգոհ կըլլան . միշտ ըսելիք մը՝ արտընջելու մեղադրելու բան մը կը գտնեն , նաև առանց պատճառի : Բայց այսու ամմանայնիւ բարի զաւկըներն ամմենին չեն կորուցնցներ իրենց պատկառանքը . միշտ շնորհքով կը խօսին հետերնին . խոնարհութեամբ կը պատասխանեն միշտ , և ասանեկով թէ որ կըցան հանգարտեցնել գոհ ընել զիրենք՝ պէտք է . թէ որ չէ՝ համբերութիւն . վասն զի որչափ ալ ձանձրալի , որչափ ալ ախտաւոր ըլլան ծնողնին , միշտ հայր ու մայր են , միշտ այ աեզզ կը բանեն զաւկըներնուն վրայ . խելւընին ալ կորուցնցուցած . ցնդած ալ ըլլան , պէտք է որ բարի զաւակ մը կարեկից ըլլայ իրենց . չիտրամեցընէ զիրենք ու չանարդէ , առուրբ գրքին ըսածին պէտ . “ Որդեակ . զրապիդն լեր ծերութեան հօր քում , և մի արտմեցուցաներ զնա՞ի կեանս նորա . և թէ պակասեսցէ յիմա .

նալոյ զրանս . ներեւ նմա , և մի անպատռուեր զնա „ .
(Սիր . դ . 14 :)

Բայց ասանկ բարի զաւկըներ մւր կը գտնես . թէ որ
շատերուն բռնած ճամբան նոյինք նէ , սոսկալու բան է :
Սուրբ գրքին մեջը կը աեսնենք որ Յովսէփ գեղեցիկը
թէ և Եղիպատոսի տէր էր , բայց լսածին պէս որ իր
հայրը խեղճ հովիւի մը զգեստով անօթի կիսամեռ է .
կեր հասեր էր , մէկէն ընդ առաջ դնաց , միտն ինկաւ ,
գրկեց զինքն , ամմեն մեծարանք ու պատկառանք ցցուց
իրեն ինչ որ բարի զաւակ մը իր հօրը պարտըկան է ընե-
լու : Հիմակուան ատենս քանիներ քիչ մը մեծած-
նուն պէս . քիչ մը պիճակնին փոխելնուն պէս , պղտի
պաշտօնի մը հասածնուն պէս , կամըշնան իրենց ծնողըը
ճանշնալ . չե թէ միայն չեն մեծարեր զիրենք , այլ և
քովերնին չեն մօնենար : Գանիներ քիչ մը տարիքնին
առածնուն պէս , կուզեն իրենք հրամմել , չեն ուզեր
հօրերնէն կախում ունենալ , կուզեն ինքնագլուխ ըլ-
լուլ , հօրերնուն մօրերնուն կամացը գէմ կընեն : Գա-
նիներ իրենց ծնողացը վրայ շար կըխօսին , անոնց պակ-
սութիւնները կը զուրցեն առանց հարկաւորութեան :
Գանիներ հարանախօսուի կընեն , կը պսակուին առանց
իրենց հօրն ու մօրն իմացընելու . կամ անոնց յայտնի
և իրաւացի կամացը գէմ : Գանիներ ալ պսակուելէն
եաքը չեն ուզեր ոչ անոնց խրատը լսել , և ոչ ազգա-
րարութիւնն ան բաներուն մէջ ալ որ հայր մայր ե-
ղողը միշտ պարագկան է իր զաւկըներուն զուրցել , խրա-
տել զանոնք և յանդիմանել ալ : Գանիներ հօրերնուն
ու մօրերնուն հետ անանկ կըխօսին՝ իրը թէ շան մը
հետ խօսէին . ինչուան իրենց ծնողքն անարդողներ ալ
կան նախօտական խօսքերով . ինչուան անէծք ու շա-
րամազթութիւն ընողներ ալ կան իրենց ծնողացն . ին-
չուան ձեռք վերընողներ ալ կան անոնց վրայ , սոսկալի
բան : Անզգամ զտւկըներ , ապերախտառութեան հրէշներ
ին ատանկները , որ իրենց կեանք տուողներուն առ
փոխարէնը կընեն : թէ որ Գամ քիչ մը իր հօրն ակա-
մայ մերկութելը վրայ խնալուն համար անանկ անէծք
առաւ , “ Անիծեալ Գանան մանուկ , և եղիցի ծառայ
եղբարց իւրոց „ , (Ծան . թ . 25 .) հապա ինչ պիտոր
ըլլայ անոնց բանն որ իրենց ծնողացը հետ շատ աւելի
դէշ կը վարուին : թէ որ հին օրէնքին մէջը հօրն ու մօրն

անարդանք ընողը կը քարկոծուեր, հապա ի՞նչ սոսկալի պատիժ պահուած պիտի ըլլայ այմէ անոնց որ գնի նր գուշին մէջը նոյն յանցանքը կը նեն: թէ որ սուրբ աւատարանը գժախք կը խրկէ անոնք որ ուրիշի ծանր նախառական խօսք կըսեն, “Որ ասիցէ ցեղայր իւր՝ մորո, պարտաւոր լիցի ՚ի գեհեն հրոյն,,. (Մտե. Ե. 22.) հապա ի՞նչ պատիժ բնիչ առնջանք պիտոր քաշեն անոնք որ իրենց հայրը մայրը կը նախատեն, իրենց ծնողաջաշներն ինչ պատիժ որ պիտի քաշեն նէ, ՚նյոնը պատրատուած է իրենց ծնողքն անարդողներուն ալ, այս անէծքը կառնեն. “Իրու հայհոյիչ է այ, որ ընդ վայր հարկանէ զհայր իւր. և անիծեալ՝ ի տեառնէ, որ բարեցուցանէ զմայր իւր,,. (ՈՒՇ. Դ. 18:)

Զաւկըներուն իրենց ծնողքը պատուելու համար ունեցած երկրորդ պարուքն է՝ սիրել զանանք: Վասն զիթէ որ ած ամմնն ընկերներնիս ալ կը հրամանէ որ սիրենք. ինչուան թշնամիներնիս ալ, հապա որբանի աւելի պարուղիան ենք սիրելու մեր ծնողքը՝ որ ամմնն մարդկանցմէ աւելի մեր մերձաւոր ընկերներն են: Ուրեմն պէտք է հայրերնիս մայրերնիս սիրենք, ու սիրենք իրական և անկեղծ սիրով. սրաանց իրենց վրայ դութ ունենալով. իրենց բարիքն ուզելով, ուրախանալով իրենց բարեացը վայ, ցաւելով իրենց գժբախտութիւն պէհանգիտի նէ, ու մեր սէրը գրսէն ալ պիտոր երկցնանք. չէ թէ խօսքով միայն՝ այլ նաև գործքով, ձեռքերնես եկած բարիքն ընելով իրենց, միիթարելով զիթենք. օգնելով իրենց հոգեոր ու մարմաւոր կարօտութեանը. զասն զի ճշմարիտ սէրն, ինչպէս սուրբ Յոհաննէս առաքեալը կըսէ. խօսքով միայն չըլլար, այլ դործքով. “Որդեակք, մի բանիւք և լեզուաք սիրեսցաք. այլ արդեամբք և ճշմարտութեամբ,,. (Թ. Յոհ. Դ. 18:)

Ուրեմն երկու կերպով պարուղիան է զաւակ մը հարն ու մօրն իր սէրը ցցընել. այսինքն օգնելով իրենց հոգեոր ու մարմաւոր կարօտութեանը: Հոգեորի կողմանէ իրաւացնէ անանի ախտաւոր հայրեր մայրեր կը գըտնուին. որ գայթակղական վարք ունին. ասոնց ի՞նչ պի-

աի ընէ բարի զաւակ մը : Պէտք է բաղձայ ու ջանայ որ-
չափ ձեռքէն կուգայ նէ օգնելու՝ որ վարքերնին շակէն ,
չէ թէ յանգիմանելով զիրենք՝ որ չի վայլեր . հապա
տեղն եկած ատենը՝ շնորհքով հոգեոր առակ մը մը
ձգելով , եկեղեցական պատուաւոր անձանց զիրենք
խրառել աալով , ու մոնաւանդ աղօթք ընելով որ ած
իրենց լսյա ասյ , սրտերնին շարժէ , որ վարքերնին
շակէն , փրկութեան հասնին : Ելրոր հայր մը մայր մը
վասնգաւոր հիւընդութեան մէջ է կամ իիստ ծերու-
թեան , բարի զաւկի մը պարտքն է ջանալ ամմն բանէն
առաջ իրենց հագին հոգալ , որ խղճտանքի վերաբե-
րեալ բաներնին կարգի գնեն , կասկ ընեն պիտոր նէ՝
ընեն , հատուցանելու բան ունին նէ՝ հատուցանեն .
հոգիներնուն համար բան մը թողուն , սուրբխորհուրդ-
ներն ատենին ընդունին , ու բարի մահ մը ունենալու
պատրաստուին : Վախճանելնէն եաքն ալ գեռ պիտոր
շիգագրի որդիական սէրն , այլ ան ատենին է զաւկի մը
իր ծնողասէր գութը ցցնելու , վայելուչ թազում մը
և հոգէհանգիստ ընել տալով , իրենց հոգւոյն համար
աղօթք ընելով , ողորմութիւն , պատարագուց յիշեթք
տալով . աարեգարձ ընելով , և մանտւանդ շուտ մը ու
ճիշդ կատարելով ինչ որ իրենց հոգւոյն համար ողոր-
մութիւն ու պատարագուց ձգած են նէ :

Իսկ մարմաւորին կողմանէ բարի զաւակ մը հօրը մոռը
իր սէրը պիտառ ցցընէ . իրենց ամմն պիտայքը հսդալով .
հիւանդացած ատենին , բժիշկ վիրաբոյժ գեղ հասց-
նելով առանց ծախքի և աշխատանքի խնայելու . նե-
զութիւն ու արտօնութիւն ունեցած ատենին , զիրենք
որչափ կարելի է նէ՝ միիթարելով . կարօտութիւն ու-
նին նէ , ապրուսանին տալով . վասն զի զաւակ մը ինչ որ
ընէ իր ծնողացը նէ . քիչ է ըրածը՝ կըսէ սուրբ գիրքը
“Յամենայն սրակ քումնէ փառաւորեա զհայր քո , և
զմօր երկունս մի մոռանար . յիշենշիր զի ՚ի նոցանէ
ծնար , և զինչ հատուցես նոցա որպէս նոքա քեզ , .
(Սիր . թ . 29 .) այսինքն բոլոր սրտանց պատուէ քու-
հայրդ , քու մօրդ քեզի համար քաշած ցաւերը մի մոռ .
նար . յիշէ որ եթէ անոնք ցպային նէ , գուն աշխարհք
չեիր գար . ուրեմն ինչ հատուցում կընաս ընել .
նոնց քեզի ըրածին :

Բայց աս ամմն պարտքերը ո՞վ կը գտնեմ որ ընէ .

բաներ կը լսենք, բաներ կը տեսնենք, որ մարդուս սոս-
կոմ կը թերեն : Զաւկըներ կան՝ որ հօրերն սւն մօրեր-
նուն վրայ սէր ըստած բանը չունին, գութ կարեկցու-
թիւն չեն զցար . երջանիկ են եղեր, թշուառ են եղեր,
որտեւ են եղեր, արտում են եղեր, հսգերնին չեն :
Զաւկըներ կան որ ի՞նչ փաս պէտք է կըսեն, հօրս
հսգին կուզէ փրկուիք՝ կուզէ դատապարտուի . անոր
համար ալ հիւզնդցած ատենը ոչ խոսառվանանք՝ ոչ
որրութիւն՝ ոչ վերթին օժում կը մոտածեն, հապա չորս
դին կը պարտին . ամմեն ջանքերնին ան է որ իրենց օգ-
ատկար կտակ մը ընել առն թէ և անիրաւ և անպատ-
շմացը ըրած կտակը, կամ ամենին կտակ ընել չի-
տոն՝ երրոր հարկաւոր է կտակ ընելը, բայց իրենց շա-
հաւոր չեն : Զաւկըներ կան որ հայրերնին մայրերնին
ծեր է, հիւանդ է, ոչ կը հոգան, և ոչ հոգալ կուտան .
կը նային որ որ մը առաջ աշքը դացէ՝ որ խալքսին կամ
ժառանգութին առնեն : Զաւկըներ կան որ հայրերնին
մայրերնին կարոտ աղքատ է, ու հոգերնին չեն անոնց օգ-
նելու, ինչուան երբեմն անէն ալ կը վանաեն վերենք, մենք
մը զուկըները պահելու չենք հասնիր ըսելով : Անգութ-
բարբարոս զաւկըներ . այ առեւանն ելած առեննին կի-
մանան որ կանցնին առ բերած պատճառառանքնին . ան
սանել կիմանան որ աշխարհիս վրայ անոնցմէ մօտ ընկեր
և աղջական չունին եղեր . և ամմենէն առաջ անոնց
դարսը կան են եղեր օգնելու . կիմանան որ իրենց ծնո-
րաց օգնելու պարագը՝ կին ու որդիիք ունենալին առաջ
սկսոծ է եղեր, ուստի աւելիք պարտըկան են եղեր ան
դարսը կատարելու . կիմանան որ պէտք է եղեր բեր-
ներուն հացէն կարել՝ իրենց աղքատ ծնողացն օգնե-
լու համար . կիմանան որ պարտըկան են եղեր իրենց այ
ըրած աւխանքնին ալ հրաժարելու՝ իրենց հօրը մօրը
կորուսւթիւնը հոգալու համար . կիմանան, ան առե-
նը կիմանան որ ի՞նչ ապերախտութիւն և անդթութիւն
է եղեր ըրածնին : Զաւկըներ կան՝ որ ծնողացնին մե-
ռած չփառած՝ մօքերնին կելլէ . ոչ աղօմք ընել կայ
անոնց համար, ոչ ողորմութիւն առլ, ոչ պատարա-
դուց, ոչ բարեգործութիւն մը ընել անոնց հոգւոյն
համար, և ոչ իրենց ձգած բարեգործութեան պարա-
գերը կատարել : թէ որ ժառանգութիւն մը կայ առ-
նելու նէ, պատրաստ են մէկէն ձեռք բերելու . բայց

թէ որ պատարագուցներ ձգած են իրենց հոգւոյն համար նէ , կամ ոզորմութիւն աղքատաց , ամմեն պատճառանք կը դանեն կամ չխալու , կամ տարուէ տարի ուշացնելու , ինչուան որ մոռցուի , թող տալով որ անոնց խեղճ՝ հոգին տառապի և հառաջէ քաւարանին մէջ : Ի՞նչ անդժութիւն , ի՞նչ բարբարոսութիւն . առ է հատուցումն որ կը ունեն իրենց բարերարին . ժառանգութիւնը կը վայելեն , ու հոգւոյն համար թողուցած բաները կուշացնեն կամ չեն ըներ : Ո՞հ , կը աեւնեն կիմանան երրոր այ ատեան ելելու և , գնի սոսկալի վմիուր լսելու որ ըլլան : Ան ատենը կիմանան ինչըսել է կատակով թողուցած ողորմութիւնն ուտելը . անկէց մնձ անիրաւութիւն ու դողութիւն չի կրնար ըլլալ . անոր համար ալ եկեղեցական կանոնները բանագրանք դրած են առ մեղքին , ու բաւութիւն ըլլար՝ ինչուան որ չիհատուցանեն : Ուրեմն աղէկի մողերնիդ պահեցէք . ով որ իր հայրը մայրը չի սիրեր անկեղծ ու գործունեայ սիրով , ով որ անոնց սիրոյն գէմ կընէ գիւաւոր բաներու մէջ , մահուչափ կը մեղանչէ . ու թէ որ շշմարիտ զղմամբ չիխոսավանի և խելքը գլուխը չժողվէ նէ , միրկութեան չի հասնիր :

Զաւկի մը երրորդ ունեցած պարտըկանութիւնն է՝ հօրը մօրը հնազանդիլ , ինչպէս կը հրամմէ ած Պօլսա առաքեալին բերնովք . “ Ուրգէք , հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի , զի այն է համոյ առաջի տեառն , ” (Կողո . գ . 20:) Բայց որովհեաւ ատենն անցաւ , և առ հնազանդութեանը վրայ շատ բան ունիմ ըսելու և բացարելու ձեզի , եկած կիրակուան կը թողում : Եկէք ուրեմն , եկէք մանչ և աղջիկ զաւկըներ . թող հայրերնիդ մայրերնիդ տունը կենան , բայց գուք եկէք . վասն զի անոնց հնազանդելու պարտըերնուգ վրայ խօսեցն ետքը , ձեզի սիրոտ տալու համար որ զիրենը աւելի պատուէք՝ աշտւընուգ առջին պիտի գնեմ թէ վարձքերն որ ած կը խոստանայ հոս ու անդին տալու ծնողքնին պատուող զաւկըներուն , և թէ սոսկալի պատիժներն որ կըսպառնայ ած առլու հոս և անդին ծնողքնին անարդողներուն : Եկէք ուրեմն , և աղէկ մոփկ ըրեք ըսելու բաներս :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԼ.

Նորին նոյն բանին վրա, :

(Օ) աւակ մը իր հայրը մայրը պատռելու համար՝ հերեք չէ որ մեծարէ ու սիրէ զիրենք, ինչ կերպով որ ըստ անցած կիրակի, այլ պէտք է որ հնազանդի ալ իրենց: Պօղոս առաքեալին խօսքն է՝ որ հփեսացւոց կը դրէ: “Որդիք, հնազանդ լերուք ծնողաց ձերոց՝ի տէր, զի՞ այն է արժանն,,,: (Ք. 1.) Ետքը նոյն խօսքը կողուացւոց ալ կը դրէ: “Որդիք, հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի, զի՞ այն է հաճոյ առաջի թն,,,: (Ք. 20.) այսինքն մանց և աղջիկ զաւելներ, հօրերնուագ մօրերնուագ հնազանդ եղիք, վասն զի աս և պարտքեր նիդ. վասն զի ասանկ կուզէ տօծ:

Աս պարտըկանութիւնն ասանկ յայտնի ըլլալէն ետք, կը մնայ որ աեսնենք ինչ բանի մեջ և ե՛րբ պարաըկան է զաւակ մը իր ծնողացը հնազանդելու: Սուրբ Բնանարդոս կարճ խօսքով կը բացարէ ինչ կերպով պարտըկան ըլլալը հպատակ մը իր մեծաւորին, ու զաւակ մը իր ծնողացը հնազանդելու: “Հնազանդը տընտընալ ինչ ըսել է չի գիտեր, օրէ օր չի ձգեր մէկ բանը, լուծին պէտք մէկին կը կատարէ հրամանը: Սիրելի սորդերս, աս խօսքն է կրնաք իմանալ ինչ կերպ պիտոր ըլլայ ձեր հնազանդելը թէ ծնողաց, թէ մեծերնուագ է թէ խօստավահայրներնուագ: ձեր հնազանդութիւնը պիտոր ըլլայ պատրաստ՝ կոյր՝ այսինքն առանց պատշաճ գնալու կութելու, և միշտ հնազանդութեամբ: Պիտոր ըլլայ պատրաստ, այսինքն մէկին առենին պէտք է ընկը հօրերնուագ մօրերնուագ հրամանը: Սամուել մարդարէն իր ազայութեան առենը առաջարին մեջ չեղի քահանային կը ծառայեր: Գիշեր մը քունին մեջ ձայն մը լսեց՝ որ մէկը զինքը կը կանչէր. ցաթէկեց ելաւ՝ կարծեւու որ հեղին է զինքը կանչողն, ուրիշ ծոյլ ազոց ու աղջիանց պէս ցըրաւ՝ որ հայրերնին մայրերնին առաւանց իրենց ձայն առւած առենն յօրանջելով մէկալ:

գին կը դառնան . մէկէն ձայնը լսածին պէս անկողնէն վեր ցաթէկեց , դնաց չեղին ըստւ . հոս եմ , ի՞նչ կը հրամման . (ա . թժ . դ .) Հեղի ալ ըստւ . ես քեզ չխնչեցի , որդի , դնա պառկէ : Բայց դնաց չփառաց , նորէն նոյն ձայնն առաւ . “ Սամուել Սամուել , ” : Յարէ-կեց նորէն դնաց որ առանէ ի՞նչ կուզէր Հեղի : Իրեք հեղ ասանկ ընելէն եղբը . չորրորդին իմացաւ որ ածեր դինքը կանչողն , և արժանի եղաւ որ ած իրեն հետ խօսի , և ապագայ ըլլալու բաներն այսանէ իրեն : Արանկ պէտք է ընեն ամսնն մանչ և ազիմիկ զաւելունքը . հօրեր նուն մօքերնուն ձայնը լսածնուն պէս՝ մէկէն վաղեն երթան անոնց ուղածն ընելու , ծաւզութիւն ցննեն . չետքնողնան . վասն զի ատիկայ ծնողքնին մէծ արմէլ չէ . իրենց աժգոհութեան ու սրգողելու պատճառ առջ է :

Երկրորդ՝ կոյր հնազանգութիւն պէտք է ունենան ըստ , այսինքն հօրերնուն մօքերնուն ըստն ընեն՝ առանց փնտուելու որ ի՞նչու ան բանը կը հրամման : Ի՞նչ եղաւ Եւսոյի , երբար օձին չար իրատամէ սկսու քննելու որ ի՞նչու ած իրեն ու Ադամոց հրամմեր եր գրափառին մօք աեցն եղած ծառին պազէն շուտելու : Խարուեցաւ օձին ու հաւատաց որ իրենք ած պիտոր ըլլային ան պազէն ուսելով . “ Լինիցիք երբե զատուածս , նանաշել զբարի և զար ո . (Ծնն . դ . 5 .) Արանկով այ հրամմանին գէմ ըրին , մահուցափ մեղանցիցին , ու գրափառէն գուրս գուցնուուեցան : Կայն բանը կը պատահաւ անոնց ալ որ հօրերնուն մօքերնուն հրամմանին պատճառը կը գինուառանէն , մանաւանդ երբար քէչ մը կը կըս կըսին մեծնալ , միամառաթեամբ հնազանգնելու անքը՝ կուզեն անոնց ամսնն խօսքին պատճառը գիտեալ . շատ անգամ ալ չեն հաւանիք . ուրիշ կերպ առելի ազէն եղուցը կը կըս կամ գէմ կը նեն , անոնց ուղածը չեն ըներ , կամ գէմ կը նեն , ած կը բարկացրնեն , հոգինին կը պատան , ու ծնողքնին կը նեն զացընեն : Արանկ չըլլայր , պիտիք որ գիրք . պէտք է մասնութեամբ հնազանգիլ , առանց ուրիշ բան վինապահելու . վասն զի ինչուն առարին թէ անարդա կըսէ , պատճառը գիտնալով հրամմանին կը նեալ . հպատակին իր հնազանգնելու պարագիտանութիւնը միայն պէտք է գիտնայ :

Երրորդ՝ միշտ հնազանգութիւն պէտք է ունենան ըստ , այսինքն չէ թէ միայն ընեն ծնողաց հրամման՝ այ-

նաև ամենն ըստքով աղեկ ընեն . վասն զի բան մը դեւ
կը բարձր ընելը՝ հնազանդել չէ , ծնողքնիդ գոհ ընել
չէ . ոյլ անհնազանդութիւն և իրենց կամքին գէմընել
է : Գիտեմ որ շատ անգամ ծանր է , գժար է , նեղու-
թիւն է ըստծնին ընելը . բայց ինչ է քրիստոնէին
պարագը : Քրիստոս տէրն մեր սուրբ աւետարանին
մէջ կը հրամէ մաղի որ մեր կամքն հրաժարինք , վա-
նիս բանութիւնն ընելք , անձնատիրութիւն մէկդի ձգենք .
“ Եթէ որ կամ ընկի իմ քալ , ուրացի զանձն , . (Ղ. թ . թ . 23 .) Աւքեմն որշափ ալ ծանր երենայ , որշափ ալ
գժար , հրերենուգ մօրերենուգ հնազանդելը , թէ որ
կաշէք երաւցընէ քրիստոնէայ ըլլալ նէ՝ պէտք է որ
յաղթէք ձեղի , մեր կամքը մէկդի գնելք . մէկէն ու Ճիշ-
անց կամքը կատարէք : Քանի որ տարիքնիդ չէք ա-
ռած , պէտք է սորվիք և ունակութիւն ընելք ձեղի կամ-
քիրնիդ հրաժարին , ու որշափ ալ նեղութիւն ու
գժաւարութիւն քաշէք հնազանդելու , պէտք է ինքի-
րենուգ ըսնէք . Ետուածոյ միրոյն համար կուղեմ ընել .
մողքերուս աղախարանքի համար ըլլայ՝ կուղեմ հնա-
զանդիլ : Եւ առանկ ընելով . որշափ արդիւնք ամենն որ
կը վաստինք գիտէք , ինչ աղեկ ապաշխարանք կըլլայ
մողքերենուգ . որշափ սաժ կառնելք կերպ կերպ վոր-
ճաւեմեւանց գէմ կենալու . յափիտենական վիրկութեան
համբուան մէջ պատահած ամենն գժուարութեանցն
յաղթելու , և ամենն առասկ առարինութիւն 'ի գործ
գնելու . ինչպէս մեծն գրիգոր կըսէ . “ Հնազանդու-
թիւնն առացինութիւն մըն է , որ մարգուս պատին մը
ամենն առացինութիւն կը գնէ . գրածն ալ կը պահէ , յա-
հնազանդութիւնն այնչափ ածահաճոյ առացինութիւն
դէն է . որ երբեմն հնազանդ մարգկանց համար ած
հոռշքներ ալ կըսէ :

Բայց ինչ որ կուղետ նէ՝ ըսէ , աղոց և աղջիկներուն
գործ չին կրնար խոթել առ բանը , իսուք մոխէ ընել չի-
նոյ . միշտ պնդագլութիւնն է ըրածնին . քիչ մը մծ-
ցածնուան պէս՝ կարծես որ աղաս կըլլան , ամենն կազ
կը վերնայ վասնէն . և չէ թէ միայն չեն հնազանդիր ոչ
հորերնուան և ոչ մօրերնուան , այլ նաև կուղեն որ անձնք
երենց հնազանդին : Ալ գէշն ան է որ ըրած անհնա-
զանգութիւններնուն վրայ խղճմանքալ չեն ըներ .
իրտառվանակներուան մէջ կամ ամեննեին բան մը չեն ըսէր :

կամ շատ շատ՝ վեր՝ ի վերոյ խօսքով մը՝ առւն անհնա-
զանդութիւններ աւըրի կըսեն ու կանցնին։ Բայց կե-
ցիր նայինք քիչ մը։ Ծէ որ ատ անհնազանդութիւն
ըստածդ՝ որ հօրդ կամ մօրդ կամ մեծաւորիդ ըրեր ես՝
ծանր բանի վրայ եր նէ, ընասնեաց կառավարութեա-
նը, բարի վարքի, բարի անունի, հոգւոյ փրկութեան,
շատ գիւրին է որ ըրած անհնազանդութիւնդ մահացու
մեղք ըլլոյ։ Խօսք հասկրնալու համար։ ծնողդդ կը
հրամմին որ կանուխ առւն դառնաս, գիշերը դուրս չել-
լիս, զէնք չիկրես, անէն բան մը չիվերցընես՝ ուրիշն
ցիտաս առանց իրենց հարցընելու, ատ անվայել հար-
նախօսութիւնը չընես։ իսկ գուն չիսելու զարնելով
գիւրածդ կընես։ Կը հրամմին որ պարապ չիկենաս։
աշխատիս ընտանեացդ օդնելու համար։ իսկ գուն չես
ուզեր լսել։ Կը հրամմին որ ուսում կամ արուեստ մը
սորվիս։ իսկ գուն խազի ու զրօսանքի հետ կըլսա, ա-
տենդ պարապ կանցընես։ Կը հրամմին որ առառու իրի-
կուն աղօթքդ ընես, երթաս պատարագ տեսնես, ամ-
մեն որ քիչ մը խղճմտանքդ քննես, խոստավանանքդ
սրբութիւնդ չուշացընես։ իսկ գուն անհսկ կըլսա.
զանցառութիւն կընես։ Կը հրամմին որ կիրակի օրդ
սրբութեամբ հոգեւորով բարեգործութեամբ անցընես.
ժամ երթաս, հոգեոր լսես, քրիստոնէական վարդա-
պետութիւն մտիկ ընես, օրհնութիւն տանես։ իսկ գուն
ատենդ դատարկարանութեան՝ զրօսանքի խազերու
հետ կանցընես։ Կարգիկն որ ատ կամ ան տունը չեր-
թաս, ատ կամ ան ընկերութեան մէջը չիգտնուիս։
իսկ գուն գիւրածէդ ետ չես կենար։ Կարգիկն որ
մինակ ատ ազուն ատ աշխանը հետ չիտեսնուիս, որն
ի բուն պատուհանները չիպարախիս, պարգևները ընծա-
ներ չընդունիս, պարելու աեզուանք, թատրանները
չերթաս։ իսկ գուն երթոր համարձակութիւն դանես
նէ, փախուսա կուտաս։ Կարճ խօսքով։ ծնողդդ տանն
ազէկ կառավարութեանը, բարի վարքի, այ փառացը.
հոգւոյդ փրկութեանը համար հարկաւոր բաններ կը
հրամմին։ իսկ գուն ուսերդ։ Կը թօմուես, չես հնա-
զանգիր, յանգգնութեամբ պատասխան ալ կուտաս։
ինչուան երեսնուն ալ կըսես որ իրենք իրենց բանը
նային, քեզի չիխառնուին, պարապ տեղը չիտըռալուան։
գուն գիտես ընելիքդ, և ասսնց նման խօսքեր։ Հիմայ

ըսէ ինժի առ կերպ անհաղանդութիւններն , ասանկ հրաւացիք հրամաններու գէմ , ասանկ կարևոր ու ծանր բաններու մէջ , պղտի բան մը կերենայ քեզի որ անանկ վեր 'ի վերոյ խօսքով մը հերիք ըլլայ խոստովանիլց : Հա- սորակօրէն մահուցափ մեղքեր են ասոնք , որ խոստո- վանանքի մէջ աղէկ պէտք է բացատրել . չէ թէ ան- հաղանդութիւն ըրի ըսել և անցնիլ , այլ բացատրել որ ինչ բանի վեյ էր ըրած անհաղանդութիւնգ , և ինչ խօսքեր ըսդի ծնողացդ գէմ :

Բայց ծնողաց ամմն ըսածնուն ալ անկանձ կախելու է , ամմն ըսածնին ընելու է :

24. աշխարհքս դիմածնէս աւելի չար է . անանկ հայրեր ու մայրեր կը դառնուին առանց խզմնանքի , որ ըսւելներնուն այ հրամաննին գէմ բաներ ալ կը հրամ- մն . կուզեն որ կիրակի օր աշխատին , դողութիւննեն , պերնին առնեն , անիրաւութիւն խարդախութիւն զեկանք չեն ուրիշի : Մայրեր կան որ աղջիկ զաւկընին վասնգի մէջ կը գնեն , պարելու կը տանին , անպարկեշտ կը հա- դրւեցնեն , և ինչուան առոււառուր ալ կուզեն ընել իւղա զաւկըներնուն համեստութիւն ծախելով : Անըզ- գամ պնդուն ծնողք , սոսկալի՛ մազք , բայց ասոնք չի- պատահած բաներ չեն : Հիմայ աս գիպուածներուն մէջը զաւակ մը պարտըկան է հօրը մօրը հնաղանդելու : 25. պարտըկան չե . մանաւանդ գէշ կընէ՝ թէ որ հնա- ղանդի նէ . զան զի ամմննէն առաջ այ պարտըկան է հնաղանդելու՝ որ մեզը ընելը կարդիլէ . “ Հնաղան- դել պարտ է այ առաւել քան մարդկան ,, . (Գործ . ե . 29.) Իրաւ . Պօղս առաքեալը կըսէ որ զաւակ մը ամ- մն բանի մէջ պէտք է հնաղանդի իր ծնողացը , “ Որ- դիք հնաղանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի ,, . (Կողու . դ . 20.) բայց միշտ աս ալ կեւելցընէ որ հնա- ղանդութիւնը պիտոր ըլլայ 'ի ուր , այսինքն այ համար . ըսմէ որ երբոր հրամմածնին օրինաւոր բան է , այ գէմ չէ , պէտք է հնաղանդիք . բայց երբոր այ գէմ բան մը կը հրամմին , ինչ սպառնալիք ալ որ ընեն ձե . չէ . ինչ պատիժ ալ տան , պէտք է սիրտ ընէք . և իրենց պատիժը պահելով բայց համարձակ ըսէք որ ան բանին մէջը չէք կընար հնաղանդիլ իրենց : Սուրբ Պետրոս ու սուրբ Յոհաննէս առաքեալները , որոնց քն հրամմը էր սուրբ աւետարանն ամմն աշխարհք քարոզել , եր-

բոր Հրեկից քահանայապետաներուն հրամանը լսեցին որ շիբարողեն՝ գիտեց ինչ պատասխան տուին . խզալով մէյմը նայեցան վատիին , ու խոհարհութեամբ՝ բայց համարձակ ըսին , թէ այ աւելի պէտք է հնազան . գինք թէ ձեզի , գուք դատաստան ըրեք . “ Եթէ արժան իցէ առաջի այ ձեզ լսել առառել քան այ . ընտրեցէք , . (Գործ . դ . 19 .) Ասանկ պէտք է պատասխանեն իրենց հօրը մօրն ան զաւելունը ալ որ իրենց այ գէմ բան մը կը հրամայեն . բայց երբոր հրամայածնին այ գէմ չէ . պէտք է միշտ հնազանգին . “ Որդիկ հնազանդ լերուք ծնողաց ձերոց ՚ի տէր , զի այն է արժանն , . (Եփէն . դ . 1 .) Որդիկ հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի , . (Կող . դ . 20 .)

Աս որդիտական հնազանդութեանը անթիւ օրինակներ կրնամ բերել ձեզ պուրը դրբէն և եկեղեցտկան և արտաքին պատմութիւններէն . բայց ամմնեւն տեղը հերիք կը տեպեմ Քնի տեսան մերոյ օրինակը . մանաւանդ որ ասիկայ չէ թէ միայն ծնողաց հնազանդելու համար միայն կը ծառայէ , այլ նաև զիրենք պատուելու և պրելու . որուն վրայ անցոն կիրակի խօսեցայ : Սուրբ հաւատքը մեղն կը սորմիցընէ որ Գթ տէրն մը երկնաւոր հօրն անանկ հնազանդ եղաւ որ ինչուան իր կեանքն ալ առւաւ հնազանդութեան համար . անարդ խաչի մը վրայ մեռնելով . “ Խոնարհեցոյց զանձն , լեռ հնազանդ մահու չափ և մահու խաչի , . (Փիլիպ . դ . 8 .) Խակ սուրբ ածահօրն ու սուրբ ածածնայ ինչուան երեսուն ատարուան որ եղաւ՝ այնպէս հնազանդ էր և անանկ կը պատուէր զիրենք . որ սուրբ աւետարանը մասնաւոր կերպով կը լիչէ առ բանը . “ Եւ էր նոցա հնազանդ , . (Ավ . դ . 5 .) Իրենց վրայ անանկ տէր ուներ որ խաչն վրայ մեռնելու ատեն ալ իր մայրը կը հոգտր : Երբոր մօսեցաւ ատենն որ իրմէն բաժնուէր պիտոր քիչ մը ժամանակ , իր սուրբ հոգին աւանդելէն առաջ կ-ըսկ ցուկթեամբ ու գիւղվ մը նայեցաւ իր մօրն , և եռոք յանձնեց զինքը սուրբ Յոհաննէս աւետարանցին որ ամմն հոգ առնի իրեն որդիտար՝ զինքն իր մայրը մեռ պէլով : Աս ի՞նչ սքանչելի օրինակ որդիտական հնազանդութեան մեծարանաց ու պիրոյ . թէ որ առ ազւոր օրինակին նմանելու ըլլաք նէ . մանչ և ազթիկ զաւելոներ . ես ձեզի այ կողմանէ խօսք կուտամ , որ հոս ալ անդին

ոլ՝ երջանիկ կը լւսք . իսկ որ չուզէք նմանիլ նէ . վայ է ձեզն . պէտք է որ իմացընեմ ձեզի որ միշտ թշուառ պիտի ըլլաք , հոս ալ՝ անդին ալ :

Ծննդքնիդ պատուելու աս երկու պատճառոն ալ կը մայ որ հիմայ ձեր աշքին գիմացը գնեմ . մէկը հնազանդ ու հայրերնին մայրերնին սիրող ու պատուազ զաւկըներն ուրախացընելու և իրենց սիրա տալու համար որ աւելի սիրեն ու պատուեն իրենց ծննդքը . իսկ մէկաշն օգտակար վախ մը ձգելու համար անհնազանդ ու հայրերնին մայրերնին անարդող զաւկըներուն , որ պէտ զի քանի որ տան ունին նէ՝ խելուշնին գլուխնին ժողին :

Ան Մովսէս մարդարէին բերնովն ըստ . “Պատռեա զնոյր քո և զմայր , զի քեզ բարի լինիցի . և երկայնակեաց լինիցիս ’ի վերայ երկրի , . (Սէւյ . Ե . 12 .) Նոյն խոցը Պօղոս տապէեալին բերնովն ալ կրկնեց . (Եփես . շ . 2 .) Հայրդ ու մայրդ պատռեէ , որ քեզի աղէկ ըլլայ , և երկայն տպրիս : Երկան կեանք ունենալն անանկ բան մը նէ , որ ամմնեըը կուզեն . բայց աղէկ միտ գնենք մէկազ ըստածին ալ . “Զի քեզ բարի լինիցի , . որպէս զի քեզի աղէկ ըլլայ : Ասիկայ կարծ խօսք մընէ , բայց մեծ բան ըսել է . ըսել է որ հայրերնին մայրերնին պատռող զաւկըներուն ամմնն բանը կը յաջողնի , ամմնն բաներնին աղէկ կերթայ , ած կօրհնե զիքնք . ամմնն բազանիքնին կուտայ իրենց : Սուրբ գիրքը կըսէ որ նախ բարի անուն և ամմննուն առջին պատւ կառնենայ . “Փառք մարդոյ ՚ի պատռեէ հօր իւրայ , . (Սէւ . Ֆ . 13 .) Իրաք ալ կը տեսնենք որ ան զաւկըներն որ հայրերնին մայրերնին կը պատռեն , անոնց կը հնազանդին , անոնցմէ կը պատկառին , ամմնենքն անանկ զաւկըները կը գովեն , վրանին աղէկ կը խօսին , ամմննուն առջին բարի անուն ունին : Կը աեսնենք նրաքին մէշն ալ որ հօրերնուն մօրերնուն հնազանդ եղող դաւկըները , ինչպէս Յակոր նահապեալը , Յովսէփ գեզիքնիք . Տորփան , այ ուրիշ օր հնուիներէն ՚ի զառ՝ մեծ անուն ալ ունեցան միշա , ինչուան հիմայ ալ ունին մեռնելնէն այսչափ գար ետքը , և ինչուան աշխարհքիս ետքն ալ ունենան պիտօր , այ խոստմունքն է . “Յիշատակ յափառենից եղիցի արդար . ՚ի համբաւոյ չարէ նտ մի երկից , . (Սէւ . Ճժա . 7 .) Անանկ զաւկըները կարօտու-

թիւն չեն ունենար, կըսէ նորէն սպարը դիրքն : այսինքն ած անանի կօրհնէ իրենց առուառուն և իրենց աշխատանքը, որ միշտ ապրուառնին կունենան, վաստակնին կընեն . “ Որպէս ոք զի դանձիցէ՝ որ պատռէ զհայր . որ փառաւորէ զմայր իւր , . (Սէր . դ . 4 :) Անանի զաւկըներն այ օրհնութիւնը կունենան կարգուելու ատենին . այ օրհնութիւնը կունենան զաւկըներնուն ժայ, այսինքն ած անանկ կընէ որ իրենց զաւկըներն ալնոյն պատիւն ու հնազանդութիւննեն իրենց՝ ինչ որ իրենք հօրերնուն ու մօրերնուն ըրեր են, և իրենց արտմութիւնան պատճառ ըլլալու անդը՝ միմիթարակն և աւրախութիւն ըլլան բարի վարդավայրն . “ Որ պատռէ զհայր իւր, ուրախ լիցի յսրդւոց , . (Սէր . դ . 5 :) Անանի զաւկըներուն կեանքը կօրհնէ ած, և երկան կապրին . վասն զի ինչպէս սուրբ Աղոստինացին կըսէ, հօրերնէն մօրերնէն ընդունած կեանքերնին իրենց ծնողքը պատռւելու գործածելով արժանի կըլլան որ ած ալ երկընցընէ կեանքերնին, որպէս զի երկան ատեն վայելեն ան բարիքն որ իրենց բարերարներուն օգտին կը բանեցընեն . “ Որ փառաւորէ զհայր, երկայնակեաց լիցի , . (Սէր . դ . 6 :) Կրնոյ ալլլալ որ անանի բարի զաւկըներն ոմանք շուտ մեռնին . բայց քիչ եթ պատահի առ, և ան ատենն ըսելէ որ կուզէ ած ուրիշ կերպով աւելի վարձատարել զիրենք, շուտով կը խալըսէ աշխարհիս խարէութիւններէն ու փորձութիւններէն՝ որոնցմէ կրնային խարսիլ, և որ մի առաջ իրենց յաւիտենական կեանքը կտպահովէ . “ Յափշտակեցաւ, զի մի չարսւթիւն ինչ ցըլիսցէ զիմաստութիւնորա, կամ նենդութիւն պատրիցէ զանձն նորա, . . (Իմաստ . դ . 11 :) Բայց ոռվորաբար հայրերնին մայրերնին պատռւող զաւկըները շատ կապրին . վասն զի ած առանկ գրեր ե, և ինչուան երբեմն հրաշքով ալիրենց կեանքը կը պահէ . ինչպէս շատ օրինակներ ունինք պատռմութիւններէն առ բանիս համար : Անանկ զաւկըներուն հոգին ալ կօրհնէ ած, ու թէ որ գժբազգութեամբ սխալցն՝ մեզքի մը մեջ ալ իյնալու ըլլան՝ իր չնորհքովն և օգնութեամբը եղ զայտան, նորէն ոտք կելլեն, մեղքերնուն թողութիւնն կըլլայ . կը ջնջուի մեղքերնին ինչպէս սառն արեն . “ Որդեակ, զօրավիդն լեր ծերաւթեան հօր քում . . . և որպէս ջեր 'ի վերայ սառին՝ այնպէս հալեսցին մեզք

բա „ (Սէր . դ . 17 :) Ու ետքն ալ այ յաւիտենական պահութիւնը գրանին կուգայ , անանկ որ՝ աշխըրքիս մայ երկան տպրելէն ետքն . անդին ալ յաւիտեան զած էլ վայելէն : Հիմայ այ այսչափ մնծամեծ խոստամտւնք . ները լսելէն ետքը , որ այսչափ վարգք կը խոստանայ ասդիս և անդին , դեռ չեք յարդորուիր ծնողքնիդ պատուելու . ահ , թէ որ այ խոստամտւնքներն զձեղ յորդուելու հերիք չեն նէ , դոնէ իրեն սպառնացած պատժներէն սոսկացէք :

Որչափ որհութիւններ որ կը խոստանայ ած իրենց ծնողքը պատուալզ զաւկըներուն , նոյնչափ ալ անէծք ու պատիժ կըսպառնայ հայրերնին մայրերնին անարդազ զաւկըներուն : Անէծք՝ դէշ անուն ունենալու . վասն զի կը թողու ած որ ամմնէքը չար խօսին անոնց կայ . անուննին կոտրտծ ըլլայ , ու զզուելի ըլլան ամմանուն . “ Որդի՝ որ անարդէ զհայր , նախատ լիցի , ” . (Մասէ . ԺԲ . 26 :) “ Անիծեալ ՚ի տեառնէ որ բարեցուցանէ զմայր իւր , ” . (Սէր . դ . 18 :) Անէծք՝ կարսութեան մէջ իյնալու . վասն զի կը թողու ած որ անանձիներուն բանը ձախորդ երթայ , աղքատնան , թշուառ ըլլան , հարկաւարին կամ դռնէ գուռ մուրցիան պատրտելու . կամ անարդ ծառայութիւնները ընելու . կամ բանա երթալու . ինչպէս շատերը տեսեր ենք ու կը տեսնենք , և ինչպէս անտառակ որդիին եղաւ . որ իր բարեգութ հօրը պատիւը չփառահելուն համար . անանկ հարուստ և աղնուական հօր զաւակն ան աստիշան թշուառութեան մէջ ինկաւ , որ ինչուան խոզ կորածէր . ու խոզերուն կերածէն կուտէր որ անօթութենէն չփառնի : Անէծք՝ զաւկըներնուն կոզմանէ . վասն չի կը թողու ած որ իրենց զաւկըներն ալ իրենց դէմ անհնազանգութիւն ընեն , անարդէն զիրենք , և իրենց նոյն հառաջանքներն ընել տան՝ ինչ որ իրենք իրենց ծծուացն ընել տուեր են . “ Որով չափով չափէք . նոյն չափինսի ձեզ , ” . (Մէր . դ . 24 :) Գրիստոսի խորդէ , պէտք է որ կատարուի . ինչ որ կընէք նէ՝ կը դռնէք : Աս բանիս սոսկալի օրինակ մը կը պատմէ Արքատուակէլ . աղէկ մտիկ ըրէք : Անդուեծ զաւկին մէկն ան աստիճան չարութեն հասաւ՝ որ իր հօրը մազերէն բանած՝ զինքը սանդուխէն վար քաշկատելով ինչուան բակը տարաւ ձգեց : Աս աղան մնծցաւ , աշխարհք

մասւ, զաւելի տէր եղաւ. բայց ի՞նչ կը կարծէք. զու-
ւակն ալ իրեն պէս անցյամ. տարդիքն հետ չտրութիւն
ալ աճելով, ետքը ետքը որ մը կառազարար հօրը վայ-
յարձը կեցաւ, մաղերէն բռնեց. ու զինքը տանգուինեւ.
րէն վար քաշչառելով ինչուան բակն երբոր հասուց,
ան ատենը հայրը խեղճ մայնով մը ըստու. բառական է,
որդեակ, թողիս հոս, վասն զի ես իմ հայրս ինչուան
հոս հասուցի, ատէեց անդին շխարի: Անեծք՝ իրենց
կենացը վայ. վասն զի արդարութեամբ կը կարմնցընէն
ած ան կեանքն որ առողջներուն գէմ կը բանեցընէն.
իրենց ծնողքն անարդէլով: Ի՞նչ եզաւ Աքեւզոտին
իր բարեգութ հօրը գէմընելուն համար. երբոր միով
անոր ետևէն կը պարտէր, կեանքն ալ՝ թագաւորութն
ալ առնելու, ծառի մը տակէն անցնելու. ատենը մա-
զերը ծառին միւզերուն պլառեցաւ, ձին տակէն ելու-
առաջ գնաց, և ինքն օգուսն մէջ կտիսուած մնաց, ոչ
երկինք և ոչ երկիր զինքն ընդունեցան սոսկալէն: Յո-
վար երբոր աս բանս առնաւ, թէ և Դաւիթ հրամանը
իր որ որդւոյն կենացը ինսոյեն. բայց աղեց վասն քո-
շեց, նեաը գնաց սպաննեց զինքը, և ան կարիք հասա-
կին մէջը մոռաւ յուսահատութեամբ: Ասոնկ կը ցայ-
իրենց ծնողացը գէմ եղող զաւելուներուն. որը պատե-
րազմի մէջ կը միանի, որն առաջակներու ձեռք կիյեց,
որը հիւանդանոցի մէջ կը փատի, որը բանտի մէջ. Բայց
դնենք ալ որ երկան ապրին, ինչպէս երբեմն կը պա-
տահի. բայց ի՞նչ օգուս կարմ ապրելու անէծքէն իս-
լբանին. ուրիշ երկու սոսկալի անէծքներ կը հառնէն
վրանին: Մէյմը որ անարժան կը ըստ մեղքերնուան թո-
ղութիւն առնելու. վասն զի ած բարեգութ ու ողոր-
մած հօր պէս ցի նայիր անոնց՝ որ իրենց հօրը բարի զաւ-
ելուներու պէս ցինայեցան: Մէյմն ալ որ անդին ած
զիրենք յափառեան կանփեծէ. վասն զի անոնք որ իրենց
ծնողացը վրայ գութ չունին, արժանիքն որ գէտ անքըն
մեր իրենց վայ գթայ, անոր համար իր անէծքը կառ-
նեն. յաւիտեան կը գատապարտառին. “ Սրբայք յէ-
նէն անիծն ալք ՚ի հուրն յաւիտենական ,,” :

Ասոնք են, սիրելի որդիքս, որհնութիւններն որ ած
ձեզի կը խոստանայ՝ թէ որ հայրերնիդ մայրերնիդ որ-
ասւէք նէ. ասոնք են անէծքներն որ ձեզի կը պահանաց.
թէ որ զիրենք անարդէք: Աչընուգ գիմացը գրի եր-

կուքն աղ, ընտրեցէք ո՞քն որ կուզէք նէ : Ըստ անխելք պիտօք ըլլուգ որ օր նույնիւնները ծնողուց և անէծքներն ընդունէք . որքայսւթիւնը թաղուց ու գժոփին ընտրեց : Թէ որ գժրազգութեամբ ինչուան հիմայ հայ- ընդունէք չէք պատուած նէ, ձեզ նայիմ, առեն մի կոր- պաշտամնէք, զջմացէք եղածին վրայ, թազութիւն խնդրե- ցէք այսէն . և առաջազրեցէք որ ասկէց եղոք զիրենիք պատուակէք : իսկ թէ որ բարերազցութեամբ ինչուան հիմայ ընդունէք պատուամբ էք նէ, շարունակեցէք առելք խայտավոր պատուելու և սիրելու զիրենիք, և աւելի կա- սորեալ հաւաքնագութիւնը ընկլու իրենց : Այսով գըտ- բախութենէ կը խայտավիք, այ բարերարութեանն ար- ծանէ կը դրագ, ամմն բարիք կը վայելէք, մարմնաւոր և հոգեար՝ առցիս աղ և անցին ալ յաւիտեան . “Պա- տուեա զհայր քո և զմայր քո, զի բարի ընդցի քեզ” :

ՅՈՒԴՈՒԼԿ ՃԱԼԱ.

Ծնողոց իրենց զաւկներան վրայ սանեցած գարփուշ, ու ուշտի հարիւառ է որ բարի իրեւանին գուն իրենց :

Օ աւելներան սանեցած պարտքերը բացատրելէն եղոք, պէտք է որ հիմայ ծնողաց ծանր պարտքերն այ բացատրեմ : Այսով գիտուորապէս երիսուք կը բաժ- նուին . այսինքն մարմնաւոր ու հոգեոր : Այսրմնաւո- րին կողմանէ հայր մը մայր մը պարտըկան են զաւկը- ներաւան իրենց պիճակին վայլուծ ապրուսազ հոգալու, դռնէ ինչուան ան առցինին՝ որ ինքիրենուան կրնան դանել իրենց ապրուսազ : Ուստի պէտք է որ ամմն հոգ ունենան զաւկըներնուան վրայ, կերակաւրնին՝ հագ- նեցինին՝ բնակութիւննին առն, վեանգներէն պահեն, հիւնդացած առենկին բժիշկ գեղ ու խնամք պահկառ ընեն, նոցին որ գիտութիւն մը կամ արուեստ մը սոր- պն՝ իրենց պիճակին յարմար բանի մը հետ ըմալու, զիրենիք ազէկ աեզաւորեն, իրենց օժիտ ու ժառանգու- թիւն պատրաստեն . վասն զի անօգուտ կը վար զաւակ անենալը՝ որ կարգուելուն գլխաւոր վախճանն է, թէ որ ծնողք պարտըկան ցըսային անոնց կեանքը պահե-

լու : Ծնազաց աս պարտը կանութիւնն անանկ իփառ է , որ քաղաքական օրէնքն ալ աս բանիս խնամք տարեր ե ու կը տանի . և եկեղեցական կանոնները բանագրանքի տակ կը ձգեն զաւկըներնին երեսի վրայ ձգող ծնողքներն որ անոնց տարեկը լու հարկաւոր բաները չեն հադար , երբոր կը տեսնենք որ անատուններն ալ աս բնութեան պարտը լու կատարեն : ի՞նչ հոգ , ի՞նչ ինամք , ի՞նչ աշխատանք , ի՞նչ ջանք կը նենք իրենց ձագերը մնացանելու և պահպանելու ինչուան որ իրենք իրենց կարենան ապրիլ , իրենք զիրենք կարենան պաշտպանել : Ասե ինդ հաւ մը աս ամմն ջանքն աշխատանքն ընելէն ետքն իր ձագերը հասցընելու և կերտակերելու համար , կեանքն ալ վասնդի մէջ կը դնէ , ուրիշ դրաւոր կենդանիներու դէմ կը յարձըկի . որպէս զի անոնք ուզրեցնէ : Անոր համար սուրբն Բարսեղ կը ուն որ ծնողք այ նախախնաւութեանը պաշտօնեաներն են իրենց դաւ կը ներուն համար , որովհեաւ անոնք աշխարհն բներելէն ետքն՝ իրենց կիյնայ վրանին ամմն հոգ ու խնամք ունենալ զիրենք մնուցանելու , իրենց ամմն հարկաւորը հոդալու , և իրենց ապրուսա ձգելու :

Անանկ է նէ , մեզք կը գործեն՝ ու ծանր մեզք՝ հայրերն ու մայրերը , որ նոր ծնած զաւկընին առանց հարկաւոր զգուշութիւններն ընելու իրենց հետ անկողննը կառնեն , ու վասնդի մէջ կը դնեն խղզուելու կամ վաստակելու : Մեզք կը գործեն հայրերն ու մայրերը՝ որ զաւկըններուն վրայ զգուշութիւններէն չեն ըներ , վասնդներէն չեն պահեր տանգութիւններէն կամ պատռահանէն վարիյնալու , կրակի կամ ջրի մէջ իյնալու , գաղափի բժրան երթալու , և ասանկով կեանքերնին կորալըցնելու կամ ծանր կերպով վեստուելու : Մեզք կը գործեն հայրերն ու մայրերը , որ զաւկընին հիւլնդցած առենքն ծափք չընելու համար ոչ բժիշկ կը կանչեն , ոչ պիտոյժ , և ոչ գեղ կը դնեն . կամ հարկաւոր զգուշութիւնները չընելուն համար , կաղ՝ կուզ՝ պահասաւոր կը մեան : Կը մեզանչեն ան մայրերն ալ որ խեղճ զուակընին օրորոցին մէջը կը ձգեն կերթան՝ երկան ասեն կը թողուն որ ճըւայ կանչէ անօթութենէ տանջուկի . կարծես որ ասանկ մայրեր չի գտնուեին պիտոր՝ գաղաներէն ալ անդութ , բայց կը դանուին , ու կը ճանչնամ ալ այնպիսի մայրեր , կը մեզանչեն ան մայրերն ալ , որ

զաւկընին ժամուն կամ հիւանդանոցին գուռը կը ձգեն. որպէս զի սնուցանելէն խալքափն : Կը մեղանչեն ան հայրերն ալ որ վաստըկածնուս տէրը մնկը ենք ըսելով. չէ թէ մոյն քիչ մը բան զաւկընուն համար չեն պահը . այ նաև կը մմիմեն կը վատնեն խաղի՝ կերուիսու- գի՝ զբասների՝ զեղիսութեան և ալ գէշ ախտերու կու- սան . զաւկըներնուն համար բան մը չեն եւելցըներ : իրնէ են իրենց վաստըկածին տէրն , անոր խօսք չիկայ. ուց պարտըկան են վաստըկածնին աղեկի բանեցընե- լու . ընտանեաց հարկաւորը հոգալու , չիմսիսելու , զաւ- կընուն ապրուստ ձգելու . վասն զի ինչպէս որ առա- քեալը կըտէ , չէ թէ զաւկըներն իրենց հօրը համար դանձելու ապրուստ պատրաստելու պարտըկան ևն , հա- պա հայրերը զաւկընուն . “ Քանզի ոչ պարտին որդիք հորց դանձել . այ հաքք որդւոց , . (բ . Կորն . Ժբ . 14 :) կը մեղանչեն հայրերն ու մայրերը . որ ագահութեան կամ անհագութեան համար զաւկընին ուսման կամ արօսեմափ մը չեն գներ՝ որ եացն անկեց իրենց ապրուս- ող կարենան դանձել . հոգերնին չէ որ օժիտ պատրաս- տեն իւղձ աղջիկ զաւկըներնուն ու տեղաւորեն զի- րենք . այ տանը մէջ կը թողսւն՝ ծանր ու վանդաւոր կեանք մը վարելու : Այ մեղանչեն նաև ան հայրերն ու մայրերը . որ հաւասար աշխով չեն նայիր զաւկընուն . մէկը կը սիրեն , մէկալն երեսէ կը ձգեն . մէկը կը հա- դուեցնեն , մէկալն հազիւ հարկաւոր հագուստը կու- սան . մէկուն ամմեն պակսութեանը կը ներեն , մէկալը մէշտ կը յանդիմանեն . մէկը կը գգոււեն , մէկալը կը գուստեն . մէկուն հարուստ ժառանդութիւն կը թո- զան , մէկալին հազիւ իր բաժինը : Գիտեմ որ երբեմն որդինաւոր պատճառ կընայ ըլլալ աս մասնաւորութիւնն ընելու , մէկուն աւելի սէր ցցընելու , մէկուն աւելի երախտագիտութիւննելու կատակին մէջը . բայց գիտեմ ալ որ շատ անգամ առանց աս պատճառներուն , սոսկ մասնաւոր սէր մը ունենալով մէկուն վրայ . մէկալները կը զպիեն : Հայր մը մայր մը շատ պէտք է մտածեն՝ մէ- կուն աւելի մէկուն պակաս ձգելու . ատեննին . վասն չէ շատ անգամ առելութիւնը կամ վիէժինդրութիւնն է զբունք շարժողն՝ ան զաւկէն անարդանկը մը կամ ան- շնորհք կերպ մը ընդունած ըլլալնուն համար : Սովորա- բար աս պակսութեան մէջն իյնողներն՝ աւելի մայրերն

Են . հերիք է որ մէկուն իրենք կաթ առւած ըլլան . մէ կալին ծծմարը . մէկէն անոր վրայ աղէկ աչքով կը նային , մէկալն երեսէ կը ձգեն . հերիք է որ զաւկըներնուն մէ կը պակասաւոր ըլլայ , չեն ուզեր տեսնել զինքը . հերիք է որ զաւկըներնուն մէկն իրենց որտին յարմար դայ , ամմնն դգուանք կընեն անոր , մէկալներուն հետ թթու կերպով կը վարուին : Ա՛լ գէշը ո՞րն է . այնչափ կը խոսին այնչափ կը առտառն իրենց երկանն անկըմնն որ իրենց չփսիրած զաւկընին անոնց աչքէն աղ կը հանեն , անոնց ալ մասնաւորութիւն ընել կուտան՝ զաւկընուն մէկը մէկալներէն աւելի սիրել ու գգուել , շտա ան գամ մէկալներուն անիրաւութիւն ու դրկանք ընելը : Այմնն հեարիք կը բանեցնեն իրենց կամքն առաջ առնելու . և կրնաս նէ՝ խրատէ զիրենք որ ըրածնին ազն չէ , ամմնքն ալ զաւակ են , ամմնուն հաւասար ալքով պէտք է նային , կրնաս նէ աս բաներն ըստ իրենց . կամ բոլորովինն կուրանան ըրածնին , թէ և յայսէք կը տեսնես որ կընեն . և կամ հազարութիւն պատճառած կը բերեն , ինչընեն նէ՝ ըրածնէն ետ չեն կինոր : Իսկ թէ ինչ սոսկալի չարիք և անկարգութիւններ առաջ կուգան աս մասնաւորութենէն , ով կրնայ պատմլ : Զաւկըներնին , մանչ ըլլան աղջիկ ըլլան , հօրերնուն մօրերնուն աս բռնած կերպը տեսնելով ինչ պէտք կրնան ունենալ իրենց հետ . կը գրգռուին , կիրք կելլեն , անոր համար ալ սովորաբար և տքերնին գէշ եռւ լայ . ոխակալութիւն , նախանձ , ատելութիւն իրենց ծնողացը հետ . եղայր եղբօր՝ քոյր քրոջ հետ , անձն որ երբեմն ցնելու բաներ ալ կընեն իրենց ու բոլոր ընտանեացը վեաս , ու մած կսկիծ հօրերնուն մօրերնուն՝ որ աս ամմնն չարեացը պատճառ կուտան : Պատճութիւններէն սոսկալի օրինակներ ունինք ինչուան սպասութիւններու , որ ծնողաց ըրած աս մասնաւորութենէն առաջ եկեր են . բայց սուրբ գրքէն մէկ երիտ օրինակ բերեմ : Հաերեկա աւելի կը սիրեր զՅակոր քան զէ . սաւ , ասկէց ինչ առաջ եկու . ան որ ջանաց Եսամին անդրանկութեան իրաւունքն Յակոբին անցընելու : Իսկ առկէց ինչ առաջ եկաւ . նախ ան որ իսահակ ծերունի հայրերնին արտմացաւ և ահանցաւ թէ Յակոբայ ըրած խարէութեանը վրայ՝ որ մօրը խրատովն եղբօրն ինկած ժառանգութիւնն իրեն յափշատէց , և թէ Եսամայ

եղած զբկանքին վկայ : Երկրորդ աս առաջ եկաւ որ՝
նաև սոսկալի մի պահեց Յակոբայ գէմ, ինչուան կու-
գէր զինքն սպաննել . “ Եւ պահէր Եսաւ ոիս Յակո-
բոյ . . . և առէր ’ի մաֆ իւրում . . . սպանից զՅակովը
շնորոյր իմ , : Երրորդ աս առաջ եկաւ որ հարկաւո-
րեցաւ Յակոբ հայրենիքը թողով, Եսաւայ ձեռքէն
փափչել որ զինքը ցըսպաննէ . ու . Հաերեկա մայրէր-
նին միշտ վախի մեջ եր որ շըլլայ թէ որդիքը մէկըմէկ
սպաննեն : Յակոբնահապետ զՅովսէփ դեղեցիկը մէկալ
ըսկելներէն աւելի կը սիրէր . ասկէց ինչ առաջ եկաւ .
ան որ մէկաղ ասանըմէկ որդիքն անանկ ատելութիւն
անեցան Յովսեփիս վկայ ինչուան չիմին կրնար տեսնել
զինքը , հետո անուշուր խօսիլ . “ Իրեւ տեսին եզրարք
նարա թէ սիրէ զնա հայրն քան զամենայն որդիս իւր .
առեցին զնա , և ոչ կարէին խօսելինչ ընդ նմա խազա-
զութեամբ , . (Ծննդ . լէ . 4 .) Մատելութիւննին այն-
շափ առաջ գնաց , որ մէկ որ մը զինքը բռնեցին սպան-
նել կուզեկին . բայց եղագոնուն արիւնը չիմանելու հա-
մար՝ հարի մը մեջ ձգեցին զինքն որ հոն մեռմի . ետքը
ետքը մատանեցին որ ալ աղէկ եր զինքն իամայէլացի վա-
խառականներուն գերի ծախսել : Ծախսելին ետքը
շնեան առին , պատի այծ մը մորթեցին . անսր արիւ-
նով թրջեցին ու տարին Յակոբնահապետին ըսին որ
գաղան մը զՅովսէփ կերեր եր : Մատանեցէք ինչ կըս-
կին ինչ ցաւ քաշեց ինեղմ ծերունին երբոր աս գոյժը
ըեց իր զաւեկին մահուանը՝ որ այնշափ կը սիրէր : Դա-
փի՛ մարդարէն իր Ամոն անդրանիկ որդին աւելի կը
սիրէր . ասկէց ինչ առաջ եկաւ . ան որ Ամոն երես
առաւ , համարձակեցաւ ան ծանր մեղքը գործելու իր
քրոջը հետ , որ մեծ ցաւ եղաւ հօրը սրտին . թէ և զին-
քը ցիյանդիմաննեց ցիարամցընելու համար . “ Եւ ոչ
որումնցոց զոդի Ամոնայ որդույ իւրոյ , զի սիրէր զնա ,
զի անդրանիկ նորա եր , . (ը . թէ . ժէ . շէ :) Անկէց
աս աղ առաջ եկաւ որ , մէկալ որդին Աբեսոզոմ Ամոնի
գէմ ատելութիւն ունեցաւ , և ետքը ետքը զինքն սպան-
նել տուաւ : Տեսանք ինչ անկարգութիւններ . ինչ սոս-
կուի հետեանքներ առաջ կուտան ծնողք զաւկըներ-
նին հաւասար աչքով չինայելին : Ուրեմն խրատուե-
ցէք քիչ մը , որհեած մայրէր , սորվեցէք քիչ մը հա-
սաար մէր ցցընելու զաւկըներնուգ , մանաւանդ գուգ ,

խորթ մայրեր, որ զաւակ մը ունեցածնուդ պէս՝ կըս-
կըսիք առջի եղած զաւկըները մարտիրոս ընել, հայ-
րերուն ալ կըսեմ, իրենք առելի կրնան մտածել և ա-
ռելի հաստատ կենալ. չիխաբուին կնկան փսփսու-
քէն, մասնեւորութիւն քննեն, ամմեն զաւկընին հա-
ւատար պիրեն, ամմենուն փայ ալ գութ ու կարեկ-
ցութիւն ունենան, զամմենքն ալ խրատեն պատժեն
երբոր պէտք կըլլայ. ան ատենը բաներն աղէկ կերթան,
ան ատենը տանը մէջ խազազութիւն ու միաբանութիւն
կըլլայ, ան ատենն ած զիրենք ալ կօրհնէ, զաւկընին ալ:

թէ որ կան հայրեր ու մայրեր՝ որ զաւկըներնուն
մարմնաւորի կողմանէ պէտք եղածը չեն հոգար. իրենց
պարտըը չեն ըներ, բայց մեծ մասն ալ մէկալ ծայրը
կանցնին. ամմեն ջանքերնին ու մտածմունքնին աներնին
պահելն է, զաւկընին անզաւորել, անոնց փառք պա-
տիւ վիճակել, անոնց գիտութիւն արուեստ մորվեց-
նել տալ, ստակ գիզել, անոնց հարուստ ժառանգու-
թիւն պատրաստել, սրպէս զի հանգիստ ապրին: Բայց
քանիներ իրենց ընտանեացը մարմնաւոր երջանկութիւնը
հոգալու համար՝ իրենք զիրենք կը մսանան, հսդինին
և իրենց յափառենական փրկութիւնը չեն մտածեր:
Քանիներ հարստութիւն գիզելու համար՝ անիրաւ ա-
ռուտուրներ, չափազանց առկոսիր, խարեւութիւն ու
զրկանք կընեն: Քանիներ զցուելի ագահութիւններ
կընեն: Քանիներ աս կերպով գիզած հարստութիւնին
զաւկըներնուն ժառանգութիւն ձգելով, իրենց յաւե-
տենական դատապարտութիւն կըլլայ. ու զաւկըներ-
նուն ալ միմելու վատնելու գէշի բանեցնելու և հո-
գինին վատնդի մէջ դնելու պատճառ: Ուրեմն հայրեր
ու մայրեր, նորէն կըսեմ ձեզի. իրաւ պարտըկան էք
զաւկըներնուգ փայ խնամք ունենալու, պէտքերնին
հոգալու, աեզաւորելու զիրենք, և իրենց վիճակին
վայլած ապրուսող ձգելու. բայց պէտք է շատ զգու-
շանագ որ չըլլայ թէ աս չափն արգելու ըլլայ ձեր տաջի
և շատ աւելի ծանր պարտըկանութիւնը կատարելու
հոգեորի կողմանէ: Ո՞րն է աս առջի և շատ աւելի ծանր
պարտըկանութիւննիդ, գիտէք. զաւկըներնուգ բարե-
կըթութիւն տալն է. վասն զի առանց ասոր՝ ուրիշնչ
որ ընէք նէ իրենց՝ ընդունայն է, ոչ ինչ է:

խեղճ բան, հայրեր կան որ զաւկընին երջանիկ ըբա-

ծի պէս կը պարծին . ի՞նչ է ըրածնին . գիտութիւն մը
կամ արուեստ մը սորվեցուցեր են իրենց . պաշտօն մը
դաեր են , աղէկ տեղաւորեր են զիրենք : Ո՞հ , որշափ
կը սխալին . զաւակդ փաստաբան ըրիր , բժիշկ ըրիր , վե-
րաբոյժ ըրիր . աղէկ արուեստաւոր կամ վաճառական
ըրիր . աղէկ կարգեցիր տեղաւորեցիր , շահաւոր պաշ-
տօն մը դատար իրեն , աղէկ է , աս ամենն ըրածդ ալ խիստ
աղէկ . բայց ասոնք կը բաւեն տղէկ մարդ ըլլալու հա-
մար . թէ որ ուրիշ տւելի հարկաւոր բան մըն ալ մէկ-
անզ ըլլալունէ . ատոնք ամմենն ալ չեն բաւեր . սուրբ
դրդին խօսքն է . “ Յաստուծոյ երկիր , և զպատուիրանա-
նորա պահեա , զի այս է մարդն ամենեին ,, . (Ժող. ժք.
13.) այսինքն փաստաբան ըլլալը , բժիշկ ըլլալը , ա-
րաւեստ գիտնալը , պաշտօն ունենալն , աղէկ տեղաւո-
րաւած ըլլալը , մարդ ըլլալ չէ . մարդ ըլլալու համար
և աղէկ մարդ՝ պէտք է երկիրաց ըլլալ , այ վախն ու-
նենալ . իր պատուիրանքները պահել , աս է մարդ ըլ-
լալը . “ զի այս է մարդն ամենեին ,, . ասոր վրայ է ճըշ-
մարիտ գիտութիւնը , բռնն իմաստութիւնը . ճշմարիտ
գիտուն և իմաստուն ան է , որ այմէ կը վախնայ և մեզ-
քէն կըզցուշանայ . “ Ահա ածպաշտութիւն է իմաս-
տութիւն , և մեկնել ՚ի չարեաց է հանձար ,, . (Յոհ.
իշ . 28.) Ինչ վիճակի մարդ ըլլայ՝ ըլլայ , իշխանաւոր ,
մծատաւն , աղքատ , ամմենուն ալ ճշմարիտ պար-
ծանքն այմէ վախն ունենալն է . “ Փառաւորին մեծին
և աղքատին պարծանք երկիրաղ տեառն ,, . (Սիր . թ .
25.) Նայեցէք ուրեմն հայրեր ու մայրեր , նայեցէք որ
մէկալ բաներուն հետ այ վախն ալ սորվեցուցեր եք
ըստ կըներնուգ . նայեցէք որ այ պատուիրանքները սոր-
վեցուցեր եք իրենց , ու վարժեցուցեր եք զիրենք որ
աղէկ պահեն զանոնք : Թէ որ աս ալ ըրեր եք , իրաւ
կընաք պարծիլ զաւկընիդ մարդ ըրած ըլլալնուգ հա-
մար . և ած զէեղ առդիս ալ անդին ալ կը վարձատրէ :
Բայց թէ որ աս չէք ըրեր , ուրիշ ինչ ալ ըրած ըլլալը ,
թէ և կընաք պարծիլ զաւկընիդ աղէկ տեղաւորելնուգ
համար , իրենց գիտութիւն և արուեստ սորվեցընելնուգ
համար , բայց չէք կընար պարծիլ զիրենք մարդ ըրած
ըլլալնուգ համար . վասն զի առանց այ երկիրաղին , ա-
ռանց այ պատուիրանքները պահելու , մարդ չեն կընար
ըլլալ . հարկ է որ անքան անասուն ըլլան : Ուրեմն հայ-

րեր ու մայրեր, ամմեն ըրածնիդ աղէկ է, բայց ամմենէն հարկաւորը կը պահափ, այսինքն աղէկ մեծցնել զիրենք, բարի կրթութիւն առլիրենց: Այս բանիս վրայ ամմեն հոգ ու խնամք պիտոր ընեք, ամմեն ջանքերնիդ ասոր վրայ պիտոր թափէք:

Բայց առ խրատը կարծես որ սամիկ մարդկանց պէտք է տալ, վասն զի ազնուականներուն ու մեծերուն անարդանք մը ընել է աս խրատը աալը. անոնց բերանին է միշտ զաւկըներնին կրթելը, զաւկըներնուն կը թթութիւն աալը հոգը. անանկ որ իրենց աստիճանէն վոր եղողներն անկիրթ կը կանչեն, կրթութիւն չէ առեր՝ գաստիարակութիւն չէ ունեցեր՝ կրսեն: Բայց որչափ աարքեր բան է կրթութեն վրայ խօսելն ու դիտնալն որ ինչ է կրթութիւնը. թէ որ մէկը աեսածէն ու լսածէն գաաստան ընելու ըլլայ նէ, խիստ քիչ մարդ կը դանէ ճշմարիտ կրթութեան ինչ ըլլալը գիտող. վասն զի ինչ է սովորաբար ազնուատկան ու միջակ մարդկանց զաւկըներնուն առւած կրթութիւնը. կարգալ գրել սորվիլ, գիտութիւններ լեզուներ պատմութիւն և աշխարհիս բանները սորվիլ, աղէկ խօսելուն կերպ գիտնալ, աղէկ վարմունք, քաղսրավարութիւն, մարդու առջն ելլալը, մարդ ընդունելը. մաքուր կոկիկ երենալն, տաենին տեղույն վայլածը գիտնալ և կը պարտք ընել, չէ թէ ճշմարիտ եղբայրափրութեան համար՝ այլ մարդավարութեան սովորութեան և ուրիշներուն առջին համարմունք ունենալու համար: Առանք ամմենն ալ և ատոնց նման ուրիշ շատ կրթութիւններ ըստ ինքնեան բարի բաններ են, ու աղոց սորվեցնելն աղէկ է. բայց չեն բաւեր ճշմարիտ կրթութիւն աալու իրենց. աշխարհական կրթութեան համար հերթե ու ըլլան նէ. քրիստոնէական ճշմարիտ կրթութեան համար հերթե չեն. կրնան կրթել մանչ կամ աղջիկ զաւակ մը ընկերութեան համար՝ աշխարհիս կանոններուն յարմար. բայց չեն կրնար կրթել քրիստոնէական ընկերութեան համար՝ սուրբ աւետարանին կանոններուն՝ այ սուրբ օրէնքին յարմար: Աղէկ հասկընալու համար որ ինչ բանի վրայ կայտցեալ է ճշմարիտ ու քրիստոնէական կրթութիւնը, պէտք է հիմնական ճշմարտութիւններն ու կանոնները վիճակուել: Ինչո՞ւ համար եղած է մարդս, իր վախճանն ինչ է. ճանշնազ

շամ, պիրեւ զի՞նքը, ծառայելիրեն, և ետքն յաւիտեան վայեկը լ զի՞նքը: Ի՞նչ է ամուսնութեան դըլխաւոր վախ- ճանը . ինչպէս պսակին վրայ իրաւած ատենս ըսի, զա- ւակ ունենալն է: Հատպա զաւակ ունենալուն վախճանն ինչ է . ած է, այ համար ծնողք զաւակ պիտոր բերեն, այ համար մեծցընեն, որպէս զի այ ծառայքը շատնան, արբայս: Թիւնը լեցուի: Ուրեմն ճշմարիտ ու քրիստո- նէական կրթութիւնն որ ամմեն բանէն առաջ պարաը- կան էն ծնողք տապ զաւկըներնուն, ած և այ մեծու- թիւնն ու կատարելութիւնները ճանցընելն է իրենց, այ սէրը սրտերնուն մէջը վառել, անանկ ընել որ այ կայ մեծ համարմունք ունենան, այմէ պատկառին . Այ օգտառուկիրանքները սորվեցընել իրենց, ու կամաց կամաց վարժեցընել անսնք 'ի գործ գնելու . կարճ խօս- քով սորվեցընել իրենց քրիստոնէի մը ամմեն պարտ- քերն առ ած, առ ընկերն և առ ինքն: Աս է Ճշմարիտ ու քրիստոնէական կրթութիւնը: Կուզբէք որ ձեզի ա- ւելի կարճ կերպ մը ըսեմ. սորվեցուցէք զաւկըներնուդ աւոր աւետարանին ամմեն կանոնները, ջանացէք որ կամաց կամաց անսնք 'ի գործ գնեն, կատարեալ կըր- թութիւն առած կըլլան: Վասն զի թէ որ աւետարա- նին կանոններն ազէկ գիտնան ու պահեն նէ, բոլոր սրանց զած կը սիրեն, ամմեն բանի մէջ իր նր կապը կընեն . ուրիշներուն վրայ անկեղծ սէր կունենան . ինչ կուզէն որ սւրբիշներն իրենց ընեն՝ իրենք ալ ուրիշնե- րուն կընեն . ինչ որ չեն ուղեր ուրիշներն ընեն իրենց իրենք ալ ուրիշներուն չեն ըներ, զամմենքը կըյարգեն, մէկ չեն անսրբեր . անկեղծ կըլլան, սուստ չեն զուր- ցեր . առաս կըլլան, ադահութիւն ու շռայլութիւն չեն ըներ . խոնարհ կըլլան, հպարտութիւն ու գոռազութիւն չեն ըներ . հնազանդ կըլլան, պնդագլխութիւն չեն ըներ . պատկառանք կունենան, յանդգնութիւն չեն ըներ . համբերող ու հեզահոգի կըլլան, չեն բարկա- նար, վեժինդրութիւն չեն ըներ . քաղաքավար կըլ- լան . չնորհքով կը խօսին, աղէկ կերպ կունենան, ա- նորդ՝ գեղացի՝ անշնորհք կերպով չեն վարուիր . ա- ռեննին աղէկ կը բանեցընեն. մէկն աս բանիս հետ կըլ- լայ՝ մէկալն ան բանին . և օգտակար կըլլան իրենց ալ չնաանեացն ալ՝ հայրենեացն ալ, պարտապ և անպիտան չեն ըլլար: Չերկընցընեմ, ամմեն աղէկութիւն վրա-

նին կըլլոյ, ու սուրբ կրթութիւն մը կունենան. վասն զի աւետարանը ամմեն գրքերուն գերազանցն է, ամմենէն աղէկ բարոյականը կը սորվեցընէ, ու քրիստոնէտ. կան կրթութեան ամմենէն աղէկ կանոնները կուտայ:

Բայց եկուր նայէ որ աս բանիս մէջն է ծնողաց խիստ մեծ պակութիւնը: Քանի մը առաւօտեան և երեկոյեան ազօթք զաւկըներնուն սորվեցընելէն եաքն, ան ալ թէ որ կը սորվեցընեն և աղէկ կը սորվեցընեն նէ. քիչ մը քրիստոնէական վարդապէտութիւն սորվեցնելէն եաքը, կը հարծեն որ լմբնցաւ պարտքերնին, ամմեն բան սորվեցուցին, բարի կրթութիւն տուին. ան կէց եաքը կամ աշխարհային բաներ իրենց կը սորվեցնեն, և կամ բոլորովին անհոգ կըլլան կը թողուն որ զաւկընին ուղածնին ընեն: Անոր համար է որ այնչափ մանչ և աղջիկ զաւկըներ գլխէ կելլեն, կաւրուին. անոր համար աշխարհիս վեսյ այսչափ անկարգութիւններ կըլլան. անոր համար ամմեն բան գէշէն գէշը կերթայ. վուսն զի հայրերն ու մայրերն աղէկ չեն մեծցըներ զաւկընին, այ վախը չեն գներ անոնց սրտին մէջը, բարի և քրիստոնէական կրթութիւն չեն տար իրենց:

Թող շըսեն ինծի որ հիմակուան զաւկըները խիստ գէշ են, բնութիւննին խիստ գէպ ՚ի չարը հակումունի, կարելի չե զիրենք շտկել. չէ, թող շըսեն աս խօսքը. վասն զի յանցանքն իրենցն է որ ատենին բարի կրթութիւն չեն տար: Որչափ ալ գէշ բնաւորութիւն ունենան տպաքը, որչափ ալ գէպ ՚ի գէշը հակում ունենան, թէ որ ծնողը փոյթ ունենան, շանք ընեն, համբերութիւն բանեցնեն զիրենք կրթելուն նէ, քիչ քիչ զիրենք աղէկին կոզմը կը գարձնեն, բարի շանկներ կընեն: Ասիկոյ հեթանոսներն ալ ճանցան, ու կըսէ Ովքատիոս: Զիկայ անանկ վայրենի և անզգամ մարդ մը, որ կրթութեամբ չաղէկնայ: Սենեկայ փելիսոփան ալ կըսէ: Զիկայ այնչափ գէշն կողմը հակում ունեցող մարդ մը, որ կարելի շըսայ զոպել զինքը կրթութեամբ: Ուրեմն թէ որ զուկընիդ գէշ են. յանցանքը ձերն է որ պղտիկուց չէք կրթեր զիրենք: Այնչափ իրաւ և աս բանս որ հին փիլիսոփանները միշտ զաւկըներուն առաքինութիւնն ու մոլութիւնն՝ իրենց ծնողաքը տուած աղէկ կամ գէշ կրթութենէ կը սեղէին. ու սպարտ ացիք որ Լիկուրդոտի պէս մեծ օրէ.

Նըսդրին կրթութիւնն առած էին, զաւկըներուն յտնցանքին համար ծնողը կը պատժէին . ուստի անգամ դէ երկու աղոց մէկմէկու հեա կռուելնուն բոլոր յանցանքը ծնողաց ասլով՝ որ զիրենք աղէկ չէին կրթած . աղոքն անմեղադիր ըրին՝ քիչ մտածմոնք ունենալիուն համար, ու հօրերնուն վրայ ծանր տուդանք դրին :

Աս բանս փորձով ալ կը տեսնենք : Երբոր տան մը մեծերն ամմեն ջանք կընեն, զաւկըներնուն աղէկ կրթութիւն առաջ, պարտքերնին սորմէցընելու, յանդիմանընու զիրենք, վասանգներէն հեռու բռնելու, և միշտ բարի օրինակ առալու իրենց, ի՞նչ սքանչելի տուն կըլլայ անիկայ, ի՞նչ բարի զաւկըներ, ի՞նչ համեստ աղջիկներ, հանդարա ջերմուանդ ու հնազանդ : Աս զաւկըներն աս աղջիկները կը մեծնան կը կարգուին՝ և ի՞նչպէս որ իրենց հօրմնն ու մօրմնն բարի կրթութիւն առած են, անանկ ալ իրենք իրենց զաւկըները կը կրթեն . մէկէն ուրիշ անւորներն ալ կը տեսնես որ մէջէրնին խաղաղութիւն առաքինութիւն և այ սուրբ երկիւլը կը տիրէ : Ուրեմն յայտնի եղաւ որ եթէ տսանկ ընէին աշխըրիքս ամմեն անւորները, թէ որ ամմեն հայրերն ու մայրերը հոգ ունենալին զաւկըներնին քրիստոնէաբար կրթելու . ամմենքն ալ աղէկ և առաքինի կըլլային, և աշխարհքս շատ առրբեր կըլլոր հիմակւընէ : Ուրեմն աշխըրիքս այսափ գեշըլլուն պատճառն անտարակոյս ծնողաց անհոգութիւնն է, որ աղէկ չեն կրթեր աղէկ չեն մեծցըներ զաւկըներնին : Ո՞հ, ի՞նչ ծանր համար պիտոր առն այ դստաստանին, ի՞նչ սոսկալի պատիժ պիտոր քաշեն անդին : Մարդուն սոսկում կը բերէ ժնակ երեսակայելն որ հայր մայր՝ որդի աղջիկ՝ մէ՛զմէկ պիտոր անիծեն յափտեան, մէկմէկու պատճառաւը հօն դստապարառած ըլլայնուն համար . ծնողքը զաւկըն աղէկ չիկրթելնուն, ու զաւկըներն ալ աղէկ կըրթութիւն առած ըլլայնուն համար :

Անանկ է նէ, սիրելի որդիքս, նայեցէք որ ձեզի ալ աս սոսկալի թշուառութիւնը չփառահանի . ու հիմայ որ իմացաք զաւկըներնուգ բարի կրթութիւն տալու հարկաւորութիւնն, ուրիշ անդամներ ալ եկէք որ բայցար ձեզի ի՞նչ կերպով կրնոք աղէկ կրթել զաւկընիդ . միանդամայն ցցընեմ ձեզի ի՞նչ պիտալմոնք ու պակսութիւններ գործեր եք ու կրնաք գործել ձեր աս պար.

աղիանութեանը գէմ. որպէս զի ճանշնալով զանոնք՝
զշեռք ու թողութիւն խնդրէք այժմ. և ասանկով ան-
ցածին գեղ ըլլայ, և ապագային զբուշութիւն, քանի
որ ատեն ունիք : Եկէք ուրեմն հայրեր ու մայրեր, և
կէք ասանկ հարիաւոր բաները լսելու . թէ որ կարելի
է նէ՛ չափահաս զաւկըներնիդ ալ գան, որ գեռ չի-
կարդուած՝ գիտան ինչ պարագ է վանին առնելու
պարագերնին . չէ թէ միայն ինչ որ հարս ու փեաց
մէկմէկու պարագիան են, ինչպէս պատկին վկայ խօսած
ատենս ձնզի բացատրեցի . այլ մանաւանդ ծնսղական
պարագերը . վասն զի առանց ճանշնալու անկարեցի և
զանոնք կատարելը : Եկէք ուրեմն, ամմնեքնիդ ալ ե-
կէք :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԼԲ.

ԾՆՆԴԸ ՊԵՐՔԵԱՆՆ-ԲԻՆՆ ՀԱ-ԽԸՆԻ ՊՐՄԻՒՄ ՄԱՒ
ԷՐԵՎԱՆ :

Ուրբ աւետարանը կը պատմէ որ մէկ խեղճ հայր
մը գիւահարած որդի մը ունէր, առաքեալներուն առ-
րաւ որ խալըսնեն . բայց աեսնելով որ անոնց աղմէքը
չօգտեց, աւելի արամած՝ լալով տռաւ տարաւ գմի .
խնդրեց որ իրեն աս չնորհքն ընէ : Գն տէրն մեր հար-
ցուց որ որչափ ատենէ 'ի վեր գիւահարած էր աղան :
Պատասխանեց հայրը . Պըտիկուց 'ի վեր . “ Ի մանկու-
թենէ , , . (Մը . թ . 20 .) Գէշ բան, գժար բան : Բայց
ինչո՞ւ Գն տէրն մեր աս հարցմունքն ըրաւ . ինքը չե՞ք
գիտէր ած ըլլալովք : Ուզեց հասկըցնել որ պղտիկուց
մէկու մը հետ մեծցած ախոր՝ գժուարաւ կը աշնանայ :
Նոյն խօսքը պէտք է ըսել շատ հայրերու և մայրերու՝
որ կը գանգըտին զաւկընուն վկայ, կը ցաւին կուլան որ
զաւկընին խեռ է, խօսք մտիկ չըներ, յանդուգն է .
ողնդադլուխն է, չեն կրնար զի՞քը ստնձել : Յանցանքն
իրենցն է որ պղտիկուց ազէկ չեն կրթած զաւկընին,
քրիստոնէաբար չեն մեծցուցած . ան ատենէն, պղտ-
կուց 'ի ճանկանինէ սկսած էր ցցընելու իր ինչ ըլլալը .
պղտիկուց առ ախուերուն հակում ունէր, պղտիկուց

խոյք չեր մաեր, ջերմատնգութիւն չուներ . բայց իրենք ան առենց հսդ ցըլին շիտկելու զինքն, ան առենցն առաջինութեան ճամբան ցիգրին, պղտիկուց այ վարփն մեջը ցիմեծցուցին զինքը : Հիմայ որ մծցած է, դէշ ունակութիւն եղեր է իրեն, ալ ճար ցիկայ, այ հրաշք պէտք է . Ճար ցիկայ, պէտք է համբերել, որովհել, լալ, և այսէ ժողութիւն ինդրելիրենց ըրած անհոգութեանն որ ատենին պէտք եղած կրթութիւնը ցատուփն, այ սուցը գիմել ու զինքն աղացել որ իր ամենակարող շնորհքով լեցնէ իրենց պակսութիւնն, ու զաւկնեան լսու այ, սիրով շարժէ, որ խելընին գլուխնին ժաղվէն, Ճար ըլլայ իրենց անկարգութիւններուն :

Սուըրբ Բարսեղ կրու որ ատենք սովորութիւն էր ողոց հասակն իրեք տարուան եղած ատենին չափել . կասն զի փորձով տեսնուած է՝ որ աղայ մը ան ատենն ինչ բարձրութիւն ունի նէ, մեծցած ատենն անոր իրեցը կունենայ: Աս կանոնը պէտք էր բանեցընել տղոց հասակին չափը գտնելու տեղն՝ իրենց ունենալու վարքն առաջնուց գիտնալու համար: Դիաենք նայինք ինչ վարք սամին պղտիկուց, անհնազանդ են, ազօթք չեն ուզեր չեն, չեն զապուիր, չար են . ուրեմն իրեք անգամ ամփ պիտօր ունենան աս գէշութիւններն՝ երբոր կը մծնան . վասն զի երբոր մէյմը պղտիկուց ազէկ կրթութիւն առած չեն, որչափ որ կը մծնան նէ՝ ախտերն ու մէկտեղ կամին, կարմատանան, միշտ աւելի խորուներ կը թափանցեն, ինչուան ոռկորներուն ծուծն, ինչուան ի սիրու :

Ուրեմն հայրեր ու մայրեր, աս է ձեր առջի ընելու պաւշութիւնը, պղտիկուց զաւկընիդ ազէկ մեծցընել, բարի կրթութիւն առլ իրենց: Թէ որ կուզէք զաւկընիդ բարեպաշտ և առաքինի ըլլան, կանուխ սկսէք բարի կրթութիւն առլ իրենց, պղտիկուց շիտկեցէք չկրենք ու ճամբու բերեք: Քանի որ աղստը պղտիկ են՝ մամի պէս կակուղ են, ինչ ձե ուզես՝ կրնաս խոթել զիրենք: Մամին վրայ թէ որ Քրիստոսի պատկերը տպես, ան կը մնայ . թէ որ սատանայինն, ան . սպանկ ալ աղոց սրախն մէջ քանի որ պղտիկ են՝ կրնաս ամմեն ազէկ ու գէշ բան տպել . թէ որ ազէկ կանոններ, բարի խրատներ տաս նէ, կընդունին ու կը պա-

Հեն, ու սովորաբար աղեկ կը լլան։ Ինչպէս սուրբ Կղե-
մեսին մայրը պղտիկուց Քնի սուրբ հաւատքը միշտ զա-
կին սրտին մէջը կը ջանար հաստատել։ սիրա կուտար
իրեն ամմեն տանջանք քաշելու՝ սուրբ հաւատքը պա-
հելու համար, ու մարտիրոսներուն վարդը կը պատմեր
իրեն՝ ինչպէս կարիքութեամբ իրենց արիւնք թափեցին
հաւապնին չուրանալու համար։ Ասանկով երբոր ա-
ռիթն եկաւ, սուրբ Կղեմէս իր սուրբ հաւատքին վայ
հաստատ կենալով երևելի մարտիրոսներուն մէկն եղաւ։
Ասանկ ալ Լուգովիկոսի գաղղիացւոց սուրբ թագաւո-
րին մայրը կը ջանար զաւկին սիրու վախ մը գնել մեղ-
քէն, ու կրակը ստէապ իրեն։ Որդեակ, աւելի կուզեմ
մեռնելց տեսնել քան թէ ծանր մեղքի մը մէջ իշխալդ։
ու պղտիկուց միշտ զինքը կը յորդորէր առաքինի ու նք
ըլլուլու։ ինչուան Գաղղիոյ տէրութեան պէս մնծ թա-
գաւորութեան մը փորձութիւններուն ու վասնգնե-
րուն մէջ կրցաւ մեղքէն հեռու կենալ ու սուրբ ըլլուլ։
Նմանապէս սուրբ Եղմոնդին մայրը միշտ կը ջանար որ
զաւկին սիրու պղտիկուց ողջախոհութեան սիրովը վա-
ռէ, ու բղջախոհութիւնն իրեն ատելի ընէ։ ինչուան
անանկ անարատ սրբութիւն ունեցաւ բոլոր կենաց
մէջ։ Ասանկ ալ ուրիշ սյնչափ հայրեր ու մայրեր, որ
զաւկընուն սիրու պղտիկուց բարեպաշտութեան ու ա-
ռաքինութեան սկզբունքներ ջանացին դնել, այ չնորհ։
քովիս ուրախացան եաքն անոնց բարեպաշտ և առաքինի
ըլլուլ տեսնելով։

Ի՞նչ կընէ երկրագործ մը իր առւնկերուն որ չխառկ
մեծնան, աճին և աղեկ պատուզ տան։ Քանի որ պղտիկ
ու մատղաշ են՝ ամմեն հոգ կը տանի, կը ջրէ, պարար-
տութիւն կը դնէ արմատնին։ Թէ որ ծռին, քովերնին
շիտակ փայտ մը կը գնէ, անոր կը կապէ զիրենք։ որ-
պէս զի անասունները կամ ցուրտը վեաս ընեն՝ չորս
դիէն կը պատսպարէ, արմատէն ծլած ուրիշ ճիւղերը
կը կալրատէ՝ որ բոլոր հիւթն իրենք առնեն, և աւելի
մեծնան ու հաստընան։ Թէ որ երկրագործն առ ամմեն
հոգը չընէ տունկերուն քանի որ պղտիկ են նէ, յայտնի
է որ աղեկ չեն մեծնար, երբեմն կը չորնան ալ, կամ
աղեկ պատուզ չեն տար։ Թէ որ պղտիկուց չիտակէ նէ,
մէյսը որ աճի հաստընայ ծառ ըլլայ՝ անկարելի կը լլայ
շիտկելն, անկարելի կը լլայ առած ծռութիւնը կորպն։

շնել։ Ասանկ են աղաքն ալ։ թէ որ պղտիկուց աղեկ կրթուին, քրիստոնէական սկզբունքներով մեծնան, թէ որ զգաւշութիւնը ըլլայ վրանին որ գէշ բաներ չետանեն չփառեն, չար օրինակ շառնեն, թէ որ ծուռ բան մը սորվածնուն պէս՝ հոգ տարուի շխակելու յորդարանքով, խրատներով, բարի օրինակով ու պատիժ տալով, խիստ քիչ կը պատահի որ բարեպաշտ և առաջինի չելլեն։ Իսկ թէ որ պղտիկուց հոգ շխարուի քանին չփկրթուին, գէշին կողմը հակին, չար օրինակներ աեանեն, ծուռ սկզբունքներ առնեն, ու մէյմը որ աւրուին նէ, վայ է, գէշէն գէշը միշտ կերթան, անուղղայ կը լլան, անկարելի կը լլայ զիրենք զսպէլ ու ճամբայ բերել։ հայրերնուն մայրերնուն ուրիշ բան չի մնար՝ բաց ՚ի ցաւելէն ու ողբալէն։ բայց յանցանքն իրենցն է որ պղտիկուց անհոգ եղան։

Տեսէք սուրբ գիրքն ինչ կըսէ հայրերուն ու մայրերուն։ “Որդեակք իցեն ք”, խրատեա զնոսա և խոնարհեցո՞ի մանկութենէ զպարանոց նոցա,,. (Սիր. Է. 25.) այսինքն՝ Զաւերներ ունիս, պղտիկուց զիրենք երատէ, միզերնին ծուէ լուծի տակ գիր, բարի կրթութիւն առւր իրենց։ “Ճի թերավորժ ելանէ խիստ, և որդի ընդարձակ՝ ելանէ ըստ խրատ,,. այսինքն մին թէ որ չիկրթես՝ չի անձուիր, ասանկ ալ թէ որ զաւակք առանց կրթութեսն թողուս՝ ետքը խրատի չի դար։ “Մինչդեռ աղայ իցէ՝ զպարանոց նորա խոնարհեցո, զի մի յանարդութիւն նորա անկցիս,,. այսինքն Պղտիկուց քանի որ գեռ աղայ է, սորվեցուր որ գլուխ ծուէ, հնառզանդի . թէ որ չէ, երբոր մէյմը մեծնայ՝ անկէց ետքը չի հնազանդիր, քեզի վիշտ և անարդանք կը լլայ, Դռան իրեն խրատ կուտաս, ան քեզի կռնակ կը դարձընէ . դուն զինքը կը յորդորես, ան քեզի պատասխան կուտայ, բան մը չեն կրնար հրամմել իրեն, ամմեն խօսքիդ գէմը կառնէ . անանկ որ՝ ալ իրեն բան մը չես ըսեր, որպէս զի կիլք չիլլես։ ինչպէս կը պատահի այնչափ խեղճ ծնողաց՝ իրենց անհոգութեանը համար որ պղտիկուց աղեկ կրթութիւն չեն տար զաւերնուն։”

Ուրեմն ինչ պէտք է ընեն հայր մը ու մայր մը աղեկ ու քրիստոնէական կրթութիւն տալու իրենց զաւեկրթերուն։ — Իրեք բան . մէյմը ինչ որ գիտնալու հար-

հաւար բան կայ նէ՝ իրենց սորվեցընել. Կրկրորդ՝ պէտք եղած ատենը խրատել ու պատժել զիրենք. Կրրորդ՝ բարի օրինակ առաջ միշտ. Առջինէն սկսինք՝ որ է ծնողաց պարտըկանութիւնն՝ ամմնն գիտնալու հարկաւոր բաները զաւկըներնուն սորվեցընելու :

Սուրբ գիրքը կը յորդորէ ու կը յորդորէ զաւկըները՝ որ հօրերնուն մօրերնուն խրատները մտիկ ընեն ու մաքերնին պահեն. “ Լուարուք մանկունք զիրատ հօր. լուր սրգեակ խրատու հօր քո”, և մի մերժեր զորենա մօր քո,, . (Արտակ. ա. դ. չ.) Ուրեմն թէ որ զաւկըները պարտըկան են հօրերնուն մօրերնուն խրատը լուր, յայտնի է որ հայրելը մայրերն ալ պարտըկան են զաւկըներնին խրատելու և սորվեցընելու : Բայց ի՞նչ պիտի սորվեցընեն իրենց : ‘ Կախ հաւատքի բաներն. ետքն ալ բարի վարքի բաներն որ կարենան ՚ի գործ գնել :

Հաւատքի բաներուն կողմանէ, ազոց միոքը քիչ ու բացուածին պէս՝ խօսել սկսածնուան պէս՝ պէտք է հայրերնին մայրերնին սորվեցընեն իրենց որ ած կայ. և ած մէկ է. ու կամաց կամաց այ գոյայ իրենց լոյս տան, մանաւանդ իմացընեն որ ած է զիրենք ստեղծող՝ աէր երկնի և երկրի, ինքն ստեղծեր է և կը պահէ զմեզ, ամ մն ունեցածնիս իրմէն է : Պէտք է սորվեցընեն իրենց որ ած աղէկ եզրդին վարձք կուտայ, արքայութիւն կը անի. գէշերը կը պատժէ, գժոխք կը խրկէ . պէտք է կամաց կամաց հասկըցընեն իրենց որ արքայութենան վարձն ու գժոխքին պատիժն յաւիտենահան է, չի լըննար: Պէտք է սորվեցընեն սուրբ հաւատքին գնաւոր խորհուրդները մանաւանդ ամենասուրբ երրորդութեան ու մարդեղութեան խորհուրդներն, այսինքն այ իրեք անձ ունենալը՝ հայր Որդի և Հոդի, ասոնց մէկուն՝ այսինքն Որդւոյն այ աշխարհք գալը. մարմին առնելն ու մարդ ըլլալը, խաչին վրայ մեզի համար մեռնիլը: Ասանկով քիչ քիչ պէտք է բացատրեն ու հասկըցընեն իրենց ինչ որ ասոնց վրայ գիտնալու և հաւատըու բաներ որ կան. վասն զի առանց առ գիտաւոր բաները գիտնալու, ընդհանուր կարծիքն ան է որ՝ մէկը չի կրնար փրկուիլ, թէ և ինքն յանցանք չունենայ ալ առ բաները չիգիտնալուն: Ուստի պէտք է սորվեցնեն իրենց հաւատամբը որուն մէջը մեր սուրբ հա-

ւառքին գիտաւոր բաները բոլորն ալ կան . ու քիչ քիչ մեկնեն իրենց ու հասկըցնեն հաւատամբին խռպերը . վասն զի առանց հասկընալու բերեուց միայն ըսելը՝ չեղիսանալու պես բան մին է . անոր համար աղեկ կը ըսոյ որ աշխարհաբառ լեզուով ալ սորմին հաւատամբն որ աղեկ հասկընան :

Իսկ մեկալ բաներն որ գիտաւալէն 'ի զատ' ընելու ալ է , պէտք է որ հայր մայր եղաց հոգ ունենայ իրեն զակըներուն սորվեցնելու՝ ինչ բանի համար ած զի բենք առեզրդեր է . այսինքն զի՞քը ճանչնալու և սիրելու , իրեն ծառայելու աշխարհիս վրայ . և ետքն անգին զի՞քը հայելելու : Աւասի պէտք է որ բացատրեն ու հասկըցնեն իրենց որ մենք աշխարհիս վրայ միշտ պիտօր ջիմեանք անցուսը ու պանդուխուն ենք , գէպ 'ի յաւիտենականունը ճամբայ ընելու վրայ ենք , աշխարհիս համար եզած չենք . և ոչ աշխարհիս վրայ եզած բաները վայելելու համար . ոչ միայն զած պիրելու և հոգինիս փրկելու համար . առ պիտօր ըլլայ մեր գլխաւոր գործքն , ամենն բանեն եւել ասոր ետևէն պիտօր ըլլանք : Պէտք է սորվեցնեն որ զած պիրել և իրեն ծառայել ըլլար առանց իր պատուինքները պահելու . անոր համար պէտք է տապա պատուիրանքները սորվեցնեն իրենց և աղեկ մը բացատրեն . Պէտք է եղայլուսիրութիւն ալ սորվեցնեն . հասկըցնեն որ ընկերնիս ալ պարագկան ենք մեզի պէտք . ու սիրելուն կերպն ալ ցըռնեն , այսինքն ինչ որ կուզենք ուրիշները մեզի ընեն՝ մենք ալ իրենց ընենք , և ինչ որ չենք ուզեր ուրիշները մեզի ընեն՝ մենք ալ չընենք իրենց : Պէտք է սորվեցնեն որ պարագկան ենք մեծերնուտ հնազանգելու , թէ եկեղեցական ըլլան և թէ աշխարհական , վասն զի ասանկ կը հրաման . ուստի պարագկան հնք սուրբ եկեղեցւոյ պատուիրանքները պահել , տէրուաթիւնան օրէնքներուն ու հրամաններուն գէմ ցնել : Պէտք է սորվեցնեն որ այ պատուիրանքները պահելու՝ բարեգործութիւն ընելու և հոգինիս փրկելու համար՝ այ չնորհքին և օգնականութեանը կարօս ենք , վասն զի ինքիրենուտ մեզքէն ուրիշ բան չենք կրնար ընել . ուստի հարկ է որ այմէ օգնութիւն խնդրենք միշտ . անոր համար պէտք է իրենց աղմք ընելուն կերպը սորվեցնեն՝ աղեկ ու սրանց մասգրաւթեամբ ու ջերմեանդութեամբ ընելու . և

քիւ քիւ կարժեցնեն զիրենք աղօթքի հետ ըլլալ. մա-
նաւանդ հայրմբը սորվեցնեն՝ որ ամմենէն պանչե-
լի աղօթքն է. քնի շինած ու մեզի սորվեցուցածն է.
և աղէկ մը բացատրել անոր մէջն ինչ խնդիրքներ որ կը-
նենք այսէ. Պէտք է սորվեցնեն սուրբ ածածնայ չեր-
մեռանդ ըլլալ՝ որ ամմենէն զրաւոր բարեխօսնիո է այ-
քովն, ու Ողջոյն քեզ Մարիամը սորվեցնեն իրենց.
պահապան հրեշտակին ալ ջերմեռանդ ըլլալ. և ար-
քայութեան բոլոր սուրբերուն ալ, վասն զի անոնց
ձեռքովը գիւրաւ կրնանք ընդունիլ այսէ մեզի հարկա-
ւոր եղած չնորհքն և օգնութիւնը.

Եւ որովհետեւ ած իր չնորհքներն և օրհնութիւնները
մեզի տալու համար՝ սուրբ խորհուրդներ հաստատեր
է, ուստի պէտք է որ ծնողք իրենց զաւկըներուն սոր-
վեցնենք քանի և որոնք են աս խորհուրդներն, ինչ հը-
նեն մեր վիայ. ինչ հարկաւոր պատրաստուիներ պէտք
են զանոնք ընդունելու, մանաւանդ խոստովանքը ըլ-
լալու և որբութիւն առնելու: Պէտք է սորվեցնեն՝
մեղք ինչ ըսել է, անկեց մեծ շարիք չի կրնար ըլլալ.
ան է որ մեզի կորարնցընել կուտայ արբայութիւնն ու
գժոկը կը տանի զմեզ. ասով պէտք է մեղքն առեցի
ընեն իրենց, որտերնուն մէջ վախ ձգեն մեղք գործե-
լու, յորդորին մեղքի վտանգներէն հեռու կենալ, աշ-
խըրքիս՝ մարմնոյ՝ ու սատանային որ մեր իրեք գլխաւոր
թշնամիներն են՝ գէմ կենալ, և իրենց բերած փորձու-
թիւններուն յաղթել՝ մեղքի մէջ չփյնալու համար:
Պէտք է սորվեցնեն որ աշխըրքիս վիայ հանդիպած ամ-
ման բաները, բարերազդութիւն ու գժբախառութիւն,
յաջողութիւն ու ձախորդութիւն, ամմենն ալ այսէ
կուգայ, ինքն է որ ամմեն բան մեր օգտին համար կը
կառավարէ, ուստի պարազըկան ենք ամմեն բանի մէջ
իր սուրբ կամացը հնազանդիլ, ու համբերութեամբ իր
ձեռքէն ամմեն բան ընդունիլ: Պէտք է աս ամմեն բա-
նէն՝ ի զատ սորվեցնեն ալ իրենց որ իրաւցընէ քրիս-
տոնեայ ըլլալու և փրկութեան համելու համար՝ պար-
ազկան ենք Քնի աեւան մերոյ առաջինութեանցը նմա-
նելու, մեր կամքէն հրաժարելու, մենք մեզի յաղթե-
լու, անձնասիրութիւննիս կըքերնիս ոտքի աակ առնե-
լու, մահացուցմունք ընելու, խաչերնիս շալինելու, խո-
նարհ համբերող հեզ եղբայրասէր ըլլալու, սրտերնիս

ավերքի չեկացնելու, հարստութեան փառքի զուար-
շութեան ունայնութեան աշխարհասիրութեան ետևէ
խըլալու, որպէս զի մեր սիրող բոլորովին նյ տանք.
դնիքը միայն սիրենք, վասն զի ինքն է միայն սիրոյ ար-
ժանի, և ինքը միայն կրնայ ու կուզէ ուրախացնել
զնզ յաւիանան :

Այս ամենն ըստածներս, և ասոնց նման ուրիշ շատ բա-
ներ, պէտք է որ հայրերն ու մայրերը սորվեցնեն զաւ-
կաներնուն . չէ թէ բոլորը մէկանդ, չէ թէ քիչ ատենի
մէջ, որ անկարելի է . այլ քիչ քիչ, կամաց կամաց,
քանի որ մոքերնին կը բացուի, որչափ որ ընդունակու-
թիւննին հասակինուն հետ կեւելնայ : Պէտք է աւելի
հարկաւորները խիստ պղոխիսուց սկսին սորվեցնելու .
վոռն զի թէ որ ան ատենէն չիսորվին նէ, մէյմըն ալ
չեն սորվիր . ետքը մէկալ ըստած բաներս ալ կամաց կա-
մաց սորվեցնեն, և յորդորեն, սիրոտ առն, վարժեց-
նեն քիչ քիչ 'ի գործ գնելու, աս բանիս համար ամենն
հօդ՝ ամենն ջանք՝ ամենն հնարք բանեցընելով : Վասն
զի թէ որ մէյմըն պղոխիսուց քրիստոնէական պարագերն
ու սկզբունքները սորվին նէ, թէ որ 'ի մանկութենէ
վարժին ու բարի սովորութիւն ընենց իրենց ան բաները
նէ . կարգէ գուրս գիպուտած մը պիտոր ըլլայ որ բարի
ըստակներ չելլեն, գոնէ ետքերնին աղէկ կըլլայ : Կըր-
նայ ըլլալ որ քիչ մը ատեն գեշ ճամբայ երթան, բայց
ան իրենց սորված բարի սկզբունքները, աղէկ սերմանքն
որ պղոխիսուց որսերնուն մէյմն ընդունեցան . կըսկսին
բուռնիլ, խղճմանքնին կը զարնէ, գարձի կուգան,
խելւնին գլուխնին կը ժողվին : Իսկ թէ որ պղոխիսուց
չեն ունեցած աս բարի սկզբունքները, թէ որ բարի
սովորութիւն չեն ըստած իրենց անոնք 'ի գործ գնելու,
մեծ հրաշք պէտք է որ ետքն աղէկ ըլլան, մեծ հրաշք
պէտք է որ բարի զաւկըներ ելլեն :

Այսու ամենայնիւ քանի՞ հայր մայր կը դանես որ աս
բաները զաւկըներնուն սորվեցնեն : Ո՛հ, կը սոսկամ,
չեմ կրնար մտածել, չեմ կրնար ըսել ծնսղաց անհո-
գութիւնը . փոյթերնին չէ, չեն սորվեցներ զաւկըներ-
նուն հաւտալու և ընելու հարկաւոր բաները : Կար-
գուելու տարիքնին հասած մանչ և աղջիկ զաւկըները
քնինէ մեյմ, հարցուր փորձելու համար . կը աեսնես
որ շատը կամ հազիւ քանի մը բան գիտեն, և կամամ-

նեին չեն գիտեր քրիստոնէի մը հարկաւոր եղած բա-
ներուն գտնէ գլուաւորներն . ան մեկ քանի բանին ալ
պատաժան որ կուտան նէ , այնշափ պատվներ կը խա-
նեն մէջն որ յայտնի կիմանաս որ չեն հասկրնար ըսած-
նին : Ասիկայ ինչեն առաջ կուգայ . հօրերնուն մօրեր-
նուն անհոգութենէն՝ որ չեն սորվեցուցած , չեն հա-
կըցուցած իրենց : Չեն ուզեր քէչ մը առառւ իրիկուն .
մանաւանդ կիրակի օրեր որ բան գործ չունին , զա-
կընին չորս դինին առնել , և անուշ կերպով սորվեց-
նել իրենց առաջ ամմննէն հարկաւոր բաներն , եռքն
ալ մէկալ մնացածներն , և կամաց կամաց սրաւերծուն
մէջը բարեպաշտութիւն՝ ջերմեանդութիւն՝ այ վախը՝
բարի սկզբաննք՝ ճշմարիտ քրիստոնէի մը պարտքերը
դնել . յորդորել որ միտ գնեն սորվին ու գործքով ալ-
լինեն սորվածնին . համբերութիւնի չունին , չեն ուզեր ընել
առ աշխատանքը : Թէ որ վարի ասսիճանի մարդիկ են
նէ , կը ջանան առուտառը վաստակ առ կամ ան արուես-
տը սորվեցնելու . թէ որ քէչ մը բարձր աստիճանի են
նէ , ամմնն հոգ կընեն զաւկըներնուն գիտութիւններ
սորվեցնելու . նուագարան , պար բռնել , լեզուներ
գիտանալ , աշխարհագրութիւնն , նորելուք սովորութիւն-
ներ , ու աեսակ աեսակ քաղաքավարութիւններ , որ
աղէկ աշխարհական կընեն մարդու բայց չէ թէ աղէկ
քրիստոնեայ : Ամմնն հոգ կընեն հարուստ ժառանգու-
թիւն՝ աղէկ ապրուստ ձգելու իրենց , աեզաւորելու
զիրենք , աղէկ ու փառաւոր պաշտօն մը դանելու իրենց
համար . իսկ հաւատքի բաները , բարի պաշտութեան
սկզբունքները . քրիստոնէական պարտքերն , առպի-
նութիւն , բարի վարք . հոգինին փրկելու հարկաւոր
բաները՝ սորվեր են չեն սորված՝ հոգերնին չէ , եռքի
մտածած բաներնին է : Ամիսն . խեղճ ծնողք . ի՞նչ
օգուա ատ ամմնն բաներէն ձեր զաւկըներուն , ի՞նչը-
նի կուգան ատ գիտութիւնները , ատ պատիւները , աս
պաշտօններն . ատ հարստութիւնն , աշխարհիս ատ ամ-
մին բաները՝ թէ որ հաւատքի բաներն աղէկ չիգիտանալ-
նուն՝ այ վախը չունենալնուն համար . թէ որ քրիստո-
նէաբար չիկրթուելնուն համար հոգինին կորսընցընե-
լու որ ըլլան : Բայց եկուր նայէ որ ասանկ կըլլայ . շ-
աերուն աս թշուառութիւնը կը հանգիպի :

Կրծան ինծի պատասխան տալ շատերն որ իրենք տո

Հայն ուրիշներուն յանձնած են՝ զաւկըներնում ոռր-
վեցնելու ինչ որ հարկաւոր է, այդնքն ծառաներուն
աղստիններուն և ասոնց նման մարդկանց յանձներ են
որ զաւկըներնուն աղօթք ընել առն ու հաւատքի գըլ-
խուրք բաները սորվեցնեն : Բայց ես ալ նորէն կըսեմ
որ իրենց կիյնայ սորվեցնելն . իրենց պարտքն է զաւ-
կընին քրիստոնէաբար կրթելը . վասն զի ած իրենց
յանձնած է արքայութեան համար զաւկընին մեծցը-
նելը, իրենց առւած է ամմեն իշխանութիւն անոնց վրայ .
իրենք անոնց համար այ պատասխան պիտի առն . ուս-
տի թէ որ ուրիշ բան ալ չեն կրնար ընել նէ՝ գոնէ
պէտք է որ արթուն կենան որ զաւկընին ամմեն պէտք
եղած բաները սորվի . չէ թէ աշընին գոցեն վատահա-
նան ուրիշի վրայ, իրենք ամմեն հոգէ և նեղութենէ
խացսելու համար, Ոմանք ալ ատեն շունինք կըսեն
նասելու զաւկըներնուս վարժապեառութիւն ընելու :
Ես ալ անանկներուն համար կըսեմ որ այ վախը չունին,
իեղչ զաւկըներնուն հոգւոյն վրայ գութ չունին . թէ
որ չէ՝ ատեն կը գտնէին, թէ իրենց գործքերն ընելու
և թէ զաւկըներնուն հարկաւոր բաները սորվեցնելու :
Ես ալ անանկներուն կըսեմ որ այնչափ ատենն որ կը
գտնեն պարտպ կենալու, գատարկաբանութիւն ընե-
լու, կրնան գործածել զաւկըներնուն պէտք եղածը
սորվեցնելու : Ես ալ անանկներուն կըսեմ որ եթէ
իրաւոցնէ ատեն չունին նէ՝ պէտք է ուրիշ գործքեր-
նին քիցընեն, որպէս զի ատեն մնայ իրենց առջի
պարտքը կատարելու, զաւկըներնին կրթելու, որ ամ-
ենէն հարկաւոր և անանօրինելի պարտքերնին է :

Ուրիշներ ալ կան, մանաւանդ ուամիկներէն, որ կը-
սեն. գիտցածնիս կը սորվեցընենք զաւկըներնուս, բայց
աղէկ չենք գիտեր, սիսալ միալ բաներ են սորվեցու-
ցածնիս, անկէց աւելին չենք կրնար . իրաւ է, գիտեմ,
հայրեր մայրեր կան աղէտ՝ որ հաւատքի բաներն իրենց
համար ալ չեն գիտեր, և "չ քրիստոնէի մը առջի հար-
կաւոր գիտնալու բաները սորված են: գիտեմ ու կը ցա-
կիմ, և աս է սրտիս մեծ վէրքը . վասն զի աս տգիտու-
թենէն առաջ կուգոյ մեղք, ու մեղքին եւանէն յաւի-
անական գատապարտութիւն . սուրբ գրքին խօսքն է .
“Սակայն աղիսութիւն՝ անձին իւրում ոչ է բարւոք,
և 'ի ստիպել ոտից իւրոց՝ մեղանչե,,.” (Ասակ. ժթ.)

2.) Աւրեմն ի՞նչ չար կրնայ ըլլալ առ ապիտութեանը, թէ ծնազաց և թէ զաւկըներուն : Որչափ մտածեր եմ ու կը մտածեմ, ասկէց ուրիշ չար չեմ գաներ . պէտք է որ հայրերը մայրերն ամմնն կիրակի իրենց զաւկըները քրիստոնէական վարդապետութեան ու խրատ լսելու իրկեն : Չէ թէ մայն հս մայր եկեղեցին, այլ նաև ուրիշ ամմնն ժամերու մէջ քրիստոնէական վարդապետ առութիւն կըլլայ ամմնն աօնի որ . ուրեմն հայրերը մայրերը թող խաւրեն զաւկընին, թող իրենք ալ երթան վանին աջք ունենալու, մտիկ ընել տալու . և իրենք ալ թող մտիկ ընեն սորվին չիգիտածնին : Վայ իրենց՝ թէ որ չերթան, հազար վայ թէ որ զաւկընին չիտարեն . չեմ ըսեր հեղ մը երկու հեղ չիխտարովներսան համար, բայց ով որ երկան տաեն զաւկըները չի խաւրեր քրիստոնէական վարդապետութեան, անհոգ կըլլայ պէտք եղածը սորվեցնելու, ծանր մեղք կը դորձէ, մահուչափ կը մեզանչէ . անանկ որ, առանց ուրիշ մեղքի՝ աս միայն հերիք է զիրենք ալ զաւկընին ալ դժմուք տանելու : Հիմայ դեղացիներն իրենց սովորական պատճառանքը կը բերեն՝ սր զաւկընին կիրակի օրերն ալ պէտք է որ դաշտ երթան, անասուններուն պահպանութիւն ընելու համար : Ո՞վ ձեզի պէս հայրեր ու մայրերը, կաղազակէ ապշելով սուրբ Ոսկեբերանը . կարելի բան է որ անասուններուն վայ ձիերնուգ է շերենուգ վայ աւելի հոգ ունենաք քան թէ զաւկըներնուգ : Ուրեմն ձեր առնել խող ըլլալն ալ ազէկ է քան թէ մարդ, ինչպէս Օգոստոսի կայսրը հերովդէսի անը համար ըստաւ . վասն զի խոզին վայ աւելի հոգ ունիք, քան թէ զաւկընուգ վայ : Եպքն առանկները զիրենք բարի քրիստոնէաներու տեղ կը դնեն . խեղճ մարդիկ, անհաւատներէն ալ գէշ են . վասն զի թէ որ՝ ինչպէս առաքեալը կըսէ՝ իր հաւատքն ուրացող կը սեպուի և անհաւատէն գէշ է ան՝ որ ընտանեացն ու ծառաներուն վայ հոգ չի տանիք, “ իսկ եթէ ոք խորոց, մանաւնդ և ընտանեաց խնամ ոչ տանիցի, ’ի հաւատոցն ուրացեալ է . և չար ևս քան զանհաւատն է , . (Տ . Տէմ . Ե . 8 .) հազար ի՞նչ պիտօր ըսենք ան հայրերուն ու մայրերուն համար, որ զաւկըներնին ալ չեն հսդար :

Խօսքս հսմ լմընցընեմ. ծնողաց անանօրինելի պարտքն

Է՛ զաւկըներնուն քրիստոնէական կրթութ առլը . և առ
կրթութը տալու համար առջի հարկաւոր բանն է՝ պղղոք .
Կոց իրենց սորվեցնելն ինչ որ պէտք է գիտնան հաւ-
ալու համար , և ինչ որ բարի քրիստոնեայ մը պէտք է
դիտնայ՝ գործքով ընելու համար . “Որդեանք իցեն ք” ,
իրատեա զնոսա ’ի մանկութեն , : Մատիկ ըրեք , հայրեր
ու մայրեր , ինչ խրտա կուտար Տորիթ իր զաւեկին , և
իրմէն սորվեցեք զաւեկնիդ իրատելը . “Յիշեւ . որդեակ ,
ամմն որ միարդ բեր զած . մեղքէն հեռու կեցիր , յաւ-
լոյ որ այ արգելած բանն ընեն , կամ իր հրամմած բա-
նին զանցառութիւն ընեն : Ամմն բանի մէջ որհնէ զած ,
ու ինձքը միշտ իրմէն որ քու մատածմունքդ ալ գործ-
քերդ ալ իր ուղածին պէս կառավարէ : Ինչ որ չես
աղջր ուրիշները քեզի ընեն , դուն ալ ուրիշի մըներ :
Ազգատաց վայ գութ ունեցիր , որ ած ալ քու վրադ
ունենայ : Թէ որ ունեւոր ըլլաս նէ , աղքատներուն
առաս սղորմութիւն ըրէ . Թէ որ քիչ ալ ունենաս նէ ,
ան քիշնէն իրենց մաս հանէ . բայց սիրով առւր որպուածդ
քիչ ալ և նէ , սիրով առատ ըլլայ : Գեշ ընկերներէն
հեռու կեցիր . գործքերուգ համար լաւ մարգիկներուն
խորհուրդ հարցուր , : Ասոնք և ասոնց պէս նք խրատ-
նմը պղղոփուց իր զաւեկին սիրով կը դնէր սուրբ ծերու-
նին Ցորիթ . անոր համար հետքը զաւտին ալ անանկ բարի
և առաքինի զաւակ եղաւ . վասն զի ’ի մանկութեն հայրն
իրեն սկսու սորվեցնելու այ վախը , մեղքէն սոսկում
ունենալ , և առաքինութեն ուր : Ամանկ պէտք է ընէք
գուգ ալ ձեր զաւեկներուն , հայրեր ու մայրեր . ու վայ
է ձեզի , թէ որ ասանկ չընէք նէ . բաներնիդ գեշ է . թէ
որ պղղոփուց չիտրվեցնէք իրենց հաւատքի բաները .
Թէ որ այ վախը սրաերնուն մէջը չիդնէք , թէ որ քրիս-
տոնէական սկզբունքները մաքերնին չիխութէք . թէ որ
չիւլարժեցնէք զիրենք կամաց կամաց սորվածնին գործ-
քով ընելու . այ գիմացն յանցաւոր կըլլաք՝ իրենց բարի
և քրիստոնէական կրթութիւն չիտանուգ համար . ու
զաւեկնիդ տառնց աս կրթութեանն աղէկ չեն ըլլար .
Ճեզի միշտ կըլլան , աներնիդ կը խռովեն . ուրիշ-
ներուն հանդիսոր կը խռովեն . արքայութիւն երթա-
լու անոցք՝ գժոխիք կերթան . իրենք կը գաւառապարապւին ,
Ճեզ ալ գաւառպարապւթեան պատճառ կըլլան :

Նորէն եկէք , եկած անդամուն մնացած բաներն ալ
պիտոք ըսեմ զաւեկնիդ աղէկ կրթելու :

ՅՈՐԴՈՐԱԿ ՀԱՂ.

Մասնաւոյ պարտը իտեսնիուց դասիւն իրադէւա և
շահդիմանելու :

(Դ) Առաջ զաւկըներն ուն բարի կրթութիւն առաւ
պարտը կանութիւնը՝ հարկաւոր բաները առավելունելով
միայն չի լմըննար, պէտք է որ նաև խրառնն յանդիմա-
նեն ու պատժեն անոնց պակսութիւները։ Քն աերն մըր
յայտնի կը հրամանէ աւեւառանին մէջն ամմննուս՝ ո՞՛
եղբայրակութեամբ խրառնելք և յանդիմանենք մէկմ-
կու պակսութիւները, մէկդմէկ ճամբայ բերենք, մէկդմէկ
շահինք։ “ Եթէ մեղից քեզ եղբայր քո, եթէ յան-
դիմանեա զնա՝ յորժամ գու և նա միայն իցեք. եթէ
լուկցէ քեզ, շահեցար զեղբայրն քո,, . (Ման. մշ.
15.) Թէ որ ամմեն քրիստոնեայ այ հրամանէն պար-
արկան է իր ընկերը խրառել և յանդիմանել, հապա
ո՞րչափ աւելի հայրերն ու մայրերը պարարկան պիտոր
ըլլան զաւկընին յանդիմանելու՝ որ իրենց ամմնէն մըր-
ձաւոր ընկերներն են, և ած իրենց յանձնած է զանեք
բարեպաշտութեան և առաջինութեան մէջ մէծցընելք
և արքայութեան ճամբան զնելը։ Այնչափ պարտը կան-
են անոնց ախտերն ու պակսութիւններն յանդիմանե-
լու և շիակելու, որ եթէ ցնեն նէ՝ զաւկըներնուն ըստած
մեղքերն իրենց կը սեպուի, ած իրենցմէ իմաս համար
կը պահանջէ անոնց ըրած մեղքերուն, և անոնց հետ
զիրենք ալ կը գատապարակ։ “ Անձն ընդ անձին,, .
(Ք. Օրին, մէթ. 21.)

Մեր գժբազգութիւն որ՝ բնութիւննիս ապականած
աւրուած է սկզբնական մեղքին համար, ու որչափ աւ-
սուրը միրտութեամբ աս մեղքէն կը խալսուիք ու սրբա-
րար շնորհէք կրնգունինք, բայց անոր թունաւոր ար-
մատները՝ չար սերմանքը միշտ կը մնան ներսերնիս, չենք
խալսուիր գէշ յօժարութիւններէն և անկորդ կրթերէն՝
որ սկզբնական մեղքին մեացորդներն են. անոր համար
սուրը գիրքը կըսէ որ պղտիուց ՚ի զնը գետին կողմէ հա-

կում ունինք, գեշը կը սիրենք. “Միտք մարդկան հաստատեալ են՝ ի խնամն չարի ի մանկութենէ իւրմէ”, ։ (ՍԱ. Շ. 21.։) Ուրեմն աղաքն աս չար յօժաբութիւններով ծննած ըլլալովնին, թէ որ ծնողք արթուն չի կնան անոնց բռնած ճամբուն վկայ, և անոնց կըբերն ու պակսութիւնները չիզապեն յանդիմանելով ու պատժելով, թէ որ ճամբէ ելած ատենինին՝ զիրենք ճամբայ ցիրերէն, արակոյս չիկայ որ պատաւոր ու պակասաւոր կըլլան, գեշութիւնն իրենց ունակութիւն կըլլայ, ու մածնալնէն ետքն՝ աղ անկարելի կըլլայ զիրենք ճամբայ ըերելն, արբայութեան ճամբան երթալու աեցք՝ գժութինը կերթան թշուառաբար: Ցզաքը պարտէզ մը կը նմանին. հերիք չէ որ պարտիզպանը մշակէ, պարարացնէն, ցրէ, և աղէկ սերմանք ցանէ. պէտք է ալ որ նայի գիտէ, հոգ տանին, քաշէ հանէ գեշ խոտերն ու գեշ սերմանքը՝ որ ինքիրնուն կը բռնանին ու կամին աղէկներուն հետ. թէ որ տանկ չընէ, իր բոլոր աշխատանքը պարապ կըլլայ: Որո՞նք որ աւելի գիւրաւ կը բռնանի քան զցորենը, գեշ խոտերն որ աւելի կամին քան աղէկները, անանկ կը ծծեն հողին հիւմը՝ անանկ չըրս զին կը բռնան որ կը խոզեն աղէկներն, ու չեն թողուր որ պառազ բերեն. ասանկով գիշ ատենի մը դարտէզ վայրենի խոտերով կը լեցուի, անպիտան կըլլայ: Ասանկ են տղաքն ալ. հերիք չէ որ հայրերը մայրերն իրենց բարի կրթութիւն տան, բարի բաներ սորմեցնեն, այ վախը սրտերնուն մէջը տպաւորեն, աղէկ մորդ և աղէկ քրիստոնեայ ըլլալու սկզբունքներն իրենց առջեց գնեն, այլ հան պէտք է որ վանին արթուն կենան. գիտն և երրոր վանին գեշ քան մը կը տեսնեն՝ յանդիմանն ու պատժեն զիրենք, քաշն հանեն անպատութիւններն որ իրենց բնական չար յօժաբութիւններէն և անկարդ կըբերէն առաջ կուգան, ու թէ որ թողուս նէ՝ կամին, ու խեղճ աղջոց միրան անանկ կը դրաւեն որ առած բարի կրթութիւններնուն՝ սորված բարի բաներնուն ուժը կորսոնցընել կուտան և անպըսուզ կընեն. ուստի աղաքն երթալով աւելի պատաւոր կըցան, և յոյս չի մար որ շխակուին:

Բայց եկուր նայէ որ ծնողաց մնջ մասն աս բանիս մը խիստ կը պակասին: Հերիք չէ անհսդութիւննին որ շառկըներնուն աղէկ կրթութիւն չեն ասր, պէտք ե-

զած բաները չեն սորվեցներ ինչպէս առաքեալը կը հրամմէ, “ Անուշանիմիք զնոսա խրատու և ուսմամբ տետան , . (ԵՒԷ. դ. 4.) հոգերնին ալ չե յանդի. մանելու զիրենք ու պատժելու՝ մողքէն հեռացնե. լու համար . ո՛րը չի յանդիմաներ, վասն դի չի տեաներ զաւկին բռնած ճամբան, չի տեաներ անոր գէջու. թիւնը . ո՛րը չի յանդիմաներ, վասն դի կուրցած է շա. փաղանց գութը ու սէր ունենալին, չի տեաներ անոր պակութիւնը, կամ տեսնէ ալ նէ՝ սիրու չի քաշեր պատժելու զինքը . մըն ալ կը յանդիմանէ կը պատմէ, բայց անանկ անկարգ կերպով որ ըրած յանդիմանու. թիւնն օգուտ ընելու տեղը կամ անօգուտ և կամ վա. սակար ալ կը լսայ :

Ո՛րչափ կը հանդիպի, կրսէ սուրբն Հերոնիմոս, “ որ հայրերն ու մայրերը չեն գիտեր տանը մեջն եղած ան. կարգութիւնները, չեն գիտեր զաւկըներնուն տիտերն ու պակութիւնները, թէ և բոլոր դրտցոց մէջ յայտի կը խօսուի, ելլող մանողներն ամմնուն աշքին կը դար. նէ, բայց հայրը մայրը չեն տեսներ, չեն իմանար : Ասիկայ ուսկից առաջ կուգայ . անկեց որ հայրերը մայրերն աչք չունին զաւկըներնուն վրայ, արթուն չեն կենար վրանին . որն իր բանին գործքին միայն կը նայի, ո՛րը զրօտանքի՝ զւարձութեան՝ անէ առան՝ սրճանոցէ սրճանոց պարտելու եանէ է, զաւկըները թողուցած որ ուղածնին ընեն, նայազ չիկայ, պահպանութիւն ընազ չիկայ, հոգ ունեցող չիկայ վանին : Խեղչ հայրեր, խեղչ մայրեր, ինչ են առ զաւկըները գիտեք, կըտ սուրբ Ուսկերերան . մածագին աւանդներ՝ որ ած ձեզն յանձներ է իրեն համար պահելու . տեսէք ուրեմն ինչ զցուշութեամբ ինչ արթմնութեամբ պարտկան էք պահելու : Թէ որ գուք աս զցուշութիւնն և արթմնու. թիւնն ընէք, և անոնք գէշութեան եանէ ըլլան նէ, դիւրին կը լսայ իմանալն յանդիմանելը պատժելն ու զե. րենք ճամբայ բերելն . իսկ թէ որ չիդիտեք արթուն չի. կենար վրանին, մոլութիւննին ծածուկ կը մնայ, չեն չփակուիր, ետքերնին գէշ կը լըննայ :

Ո՛րչափ կը հանդիպի որ հայրերն ու մայրերը շափա. զանց աիրով կուրցած՝ զաւկըներնուն պակութիւններն ալ չեն տեսներ, շատ անդամ անոնց մոլութիւնն աչ. պընուն առարքինութիւն կերենայ, և գէշութիւնն ազն.

հութիւն։ Թէ որ առևնեն ալ նկ զաւկըներնուն պակ-
ռութիւնը կամ մալութիւնը, սաստիկ սիրելնէն սիրա-
չն ըներ յանդիմանելու . Թող թէ պատժելու , որ
շըլայ թէ զիրենք տրտմցընեն . Այս ակարութիւնն եր-
թեմ հայր ու մայր մէկտեղ կունենան , ան առենն է
վայր . անկեց գէշ կրթութիւն ունեցող զաւկըներ չես
գտներ : Կըլայ որ մէկը միայն կունենայ աս տկարու-
թիւնն , ան առենն այնչափ ծանր շըլար հետեանքը .
հայրը կուղէ յանդիմանել պատժել զաւկին յանցանքը .
մայրը վէր կը ցատկէ զաւկը պաշտպանելու , չուզեր
որ հայրը դոչի իրեն . երբեմն ալ մայրը կուղէ յանդի-
մանել պատժել . հայրը գէմ կը կէնայ , չի թողուր : Ի՞նչ
աղէկ ծնողք . զաւակ մեծցընելու տեղն՝ աղէկ կըլլար
որ ոչխար արածէին . ասո՞նք են որ աղէկ կրթութիւն
պափ առա զաւկըներնուն . իրենք կարօտ են կրթութե-
րանէ մէկմէկու ըսելիքնին՝ առանձին ըսէին , մէկմէկու
փայ ասքնալին գտնէ զաւկընին չխտէ անէր . բայց իրենք
զաւկընուն առջև մէկմէկու դէմ կը խօսին , մէկմէկու վլայ
կը տաքընան , զաւկընուն գիմացը զինքը կը պաշտպանեն ,
չեն մասածեր որ ասանկով անոր մոլուիը գէշուիը կը հաս-
տանէն , սիրա կուտան իրեն տեղի գէշ ըլլալու : Ա-
սանկ ծնողքները որդեսպան են , կըսէ սուրբ Ոսկերե-
րան , չէ թէ որգեսէր . վասն զի ասանկ գէշ կրթութիւն
ուղղով անոնց հագին կըսպաննեն : Ասանկ անը կըլլայ ,
ասանկ գումաւ կըլլայ . անդթութիւն է ըրածնին , ա-
ռնլութիւն է . վասն զի զաւկընուն բարիք ընելու տե-
քը չարիք կընեն : Ցեաւք ինչ կըսէ սուրբ գիրքը . “ Որ
սիրէ զարդի իւր , յաճախեսցէ ՚ի վերայ նարա գան , .
(Սէր . Հ . 1 .) հայր մը որ իրաւցնէ կը սիրէ իր զաւակն .
ասանկ կոյր կարեկութիւն չունենար վրան , զաւկին
պահութեանը վրայ աշք չի գոցեր . կը յանդիմանէ
դնէքը , պէտք եղած ատենը կը պատժէ ալ : Իսկ ովոր
գաւազան գործածելու սիրտ ըըներ , չուզեր զաւակը
պատժոյ արժանի եղած ատենը պատժել . կը կարծէ
որ կը սիրէ զինքը , բայց իրոք կատէ . կը կարծէ որ բա-
րիք կընէ զաւկին , բայց իրոք չարիք կընէ . “ Որ ինայէ
՚ի զաւազան , ատեայ զորդի իւր , . (Ասակ . Ժդ . 24 .)
իրաւցնէ չարիք կընէ զաւկին , վասն զի կը թողու որ
վերքը փառի . չի գորմաներ , մոլութիւններն անբժըշ
կէլլ կըլլան . յաւիտենական մահ կը բերեն : Ուրեմն

պատժէ զաւակդ . կըսէ տուրբ գիրըն . երբոր պատժոյ արժանի է . վասն զի ատով կեանք կուտաս իրեն . չէ թէ կը մեռցնես . “ Զի թէ հարկանես գաւաղանաւ , ոչ մեռանի ,, . (Առաջ . իդ . 13 .) Վասն զի տառվ իր հոգին յամիտենական մահուրցնէ կազատես . “ Իու հարկանես զնա գաւաղանաւ , բայց զանձն նորա փրկես իր մահուանէ ,, : Մանաւանդ պղտիկուց սկսէ պատժէլ զինքը , տղայութեան ասենէն սորվեցուր որ դլուխ ծռէ , քանի որ տղայ է՝ ծեծէ զինքը . “ Որդեակէ իցեն քո , կպատեա զնասա և խոնարհեցու ի մանկութէ զղարանոց նոցա . ջարդեա զինզան նորա մինչդեռ տղայ է ,, . (Սէր . է . 25 . շ . 11 .) Վասն զի թէ որ մեյմբ պղտիկուց պատկառին քեզմէ , ինչպէս որ պարտըկան են . ու վախ ունենան , մեծցած ատեննին ալ կը պատկառին ու կը վախնան , և յանդիմանութիւն ու պատիժը ոգակար ու պղզարեր կըլլայ իրենց . իսկ թէ որ պղտիկուց զիրենք յանդիմանելուն տեղը՝ կը գդուես , թէ որ զիրենք պատժէլուն աեղն՝ երեանուն կը ծիծաղիս կը խաղաս կը խնատաս հետերնին , ոչ վախ ոչ պատկառանք կը կունենան քեզմէ . և երբոր կը մեծնան , վախնալուն տեղը՝ զբեզ կը վախցընեն , քու անուշութեանդ փոխարէն լեզի լեզի պասաւաներ կըլլէ կուտան քեզմի , չափազանց սիրոյդ դէմ ապերախտութիւն կընեն , կըբէդ հոգիդ կը հանեն . բոլորն ալ սուրբ գրքին խօսքէրն են . “ Գդուեա զարդի քո , և զարհուրեցուոցի զբեզ . խաղա ընդ նմա , և արտմեցուոցէ զբեզ . մի ծիծաղիր ընդ նմա , զի մի ցաւագնեացիս , և ապա յեայ թթեացէ զարմատա քո ,, . (Սէր . շ . 9 .)

Բայց սուրբ գիրըը թուզ ըսէ ու ըսէ . հայրերուն մայրերուն մեծ մասք չեն ուզեր հասկընալ , մանաւանդ որոնք որ մէկհատիկ զաւակ մը ունին , մանչ է եզեր՝ աղջիկ է եղեր . ամմեն բանի մէջ իր ուզածը պիտոր ընեն , ամմեն բազձանքը պիտոր կատարեն , ամմեն պակսութիւնը պիտոր ներեն . կը գոզան որ չիտրամի , պիտոր չիկոտրի . ի՞նչ յանդիմանել . ի՞նչ պատժէլ երբոր յանցանք մը կընէ . կը վախնան որ յանկարծ կը հիւընդնայ յանկարծ կը մեանի . ասանկով անկիրթ զաւակ պիտանեան : Մէկ զաւակ միայն ունենալով շատ գիւրին էր զինքն աղջիկ կըթել , ինչու որ կընացին անոր միայն միտ դնել . բայց գործը բոլորովին ներհակը կը

ցընէ , մեկհատիկ զաւկըները դրեթէ միշտ անկիրթ կըլլան . ինչո՞ւ . վասն զի հայրենին մայրերնին զիրենք իրառ շատ սիրելնէն՝ երես կուտան իրենց , ամենն պահ . ութիւններնուն աչք կը դոցեն , պատիժ պէտք եղած տեղն ալ չեն պատժեր գիրենք : Բայց ինչ խելք . թէ որ ան մեկհատիկ զաւկընիդ հիւընդնայ և պէտք ըլլոյ լեզի լեզի չուզած գեղերը տալ , որչափ ալ ինքը լոյ և չուզէ առնելնէ՝ գուք չեք տոր իր առողջութեանը համար : Ուրեմն ինչո՞ւ նոյնպէս սիրա չեք ըներ զին . քը հոգւոր հիւընդութիւննէն ըռդնտցընելու համար պատժել ու մահացընել , երբոր առ է մեկհատիկ գետ : Կը վախնաք որ սիրու կը կոտրի . կը հիւընդնայ , կը մեռնի , անանկ չէ : Ազէն է , թող ապրի . բայց գիտքէք որ առանկ ապրելով՝ իր ու ձեր դատապարտութիւնը կըլլոյ : Կը վախնէք որ մեռնի . բայց ուր լոււած է որ յանդիմանութիւն ու պատիժ կրելով զաւտի մը մեռած ըլլոյ . մանաւանդ առեր գիրըը կապտհովցընէ որ առով չի մաննիր . “ Զի թէ հարկանես գտաւդունաւ , ոչ մեռանի , : Բայց կը մեռնի եղեր . թող մեռնի . ալ աղէն է մեռնիլը . քան թէ անկիրթ մեռլով՝ ետքը ետքը հոգին կորսընցնէ : Բայց գնա խորեւ աս պատճառները , մանաւանդ քանի մը օրհնած մայրերուն գլուխը . անկարելի է . ջերմեանդ են , սուրբ են , բայց վայ է՝ թէ որ զաւկընուն դպցիս , թէ որ յանդիմանութիւն կամ պատժելու խօսք մը ընես , վայ է՝ թէ որ զուկընուն վրայ չի հաւնելու բան մըն ալ գտնես . ամինն ջերմեանդութիւն ամինն սրբութիւն մէկդի կը գնեն : Խեղճ՝ մայրեր . աս պատճառներն որ հիմոյ չեք ուզեր իմոնալ , որ կուգոյ որ կիմանաք , բայց սուզի կը նստի ձեզի , և ալ ան ատենդ ճար չըլլար :

Ուրիշ հայրեր մայրեր ալ կոտն՝ որ կը յանդիմանեն կը պատժեն զաւկընին , բայց այսու ամենայինիւ այ պատասխան պիտօր տան : ինչո՞ւ . վասն զի անանկ անկարդ կերպով կուտան յանդիմանութիւնն ու պատիժն որ պատակար ու պիտանի ըլլալու տեղն՝ անպատուզ ու վնասակար կըլլոյ : Ըատ անդամ զաւեկի մը մէկ պատկառութիւն կամ ախտը շիտելու հոմար հերիք է խրատելն և անուշութեամբ յանդիմանելը՝ ցցընելով որ գէշ է ըրածը . չի վայլեր . գէշ հետևանքներ կունենայ . բայց իրենք ստանի չեն ըներ , կըսկսին պոռով կանչել չեխել ու

սպառնալ։ Ըատ անդամ պղծի խսութիւն մը՝ պղծի սպառնալիք մը բաւական է։ բայց իրենք նախատական խօսքեր կըսեն որ մարդ կը գայթակղի, անէծքներ չա- բամաղթութիւններ կընեն զաւկընուն՝ որ լսողին տու- կում կը բերէ։ Ըատ անդամ յանդիմանութիւն մը՝ ասս- տիկ զուրցուածք մը բաւական է։ բայց իրենք մէկէն պատժոյ կամ ծեծի ձեռք կը զարնեն։ կամթէ որ պղծի պատիժ մը կը բաւաէ, իրենք անանկ ծեծ մը կը քաշն զաւկընուն որ անասուններուն չի արուեիր։

Երբեմն ալ հայրերը մայրերն իրաւ կը յանդիմանեն ու կը պատժեն զաւկըններնին, բայց անանկ մասնաւ- սութեամբ մը որ անօգոււս կըլլայ. զիրենք ճամբայ բե- րելու տեղին աւելի գլխէ կը հանէ։ Ըսենք որ ամմեն զաւկըններնին հաւասար յանցաւոր էն. բայց իրենք մէկը կը պատժեն, մէկալին կը ներեն։ մէկուն ծանր պատիժ կուտան, մէկալին թեթև։ մէկուն գրեթէ ամմեն պակ- սութիւններուն աչք կը դոցեն, մէկալին ջրածն ալ կը տեսնեն։ մէկուն միշտ իրաւաւնք կուտան, մէկալին միշտ յանցանք. յանցաւորը կը պաշտպանեն, անմեղ կը պատժեն։ Սոքը կըսեն որ պատիժն յանդիմանութիւն օգոււս ցըներ. հարկաւորապէս ցըներ, երբոր չէք գե- տեր յանդիմաններուն ու պատժելուն կերպն, երբոր աչ կարդ ոչ կանսն և ոչ չափ կը պահէք յանդիմանութիւն ու պատիժ աալու։ Անոր համար է որ Պօղոս առա- քեալ կըսէ. “Հարք, մի զայրացուցանեք զորդիս ձեր,։ (Եժեւ. շ. 4.) Ասով ըսել չուզէր որ ծնողք զաւկը- ներնին ցիմահացըննեն ցիպատժեն երբոր պատժոյ ար- ժանի են, այլ ըսել կուզէ որ ցիդրդահն զիրենք՝ ցի- զայրացըննեն ցափազանց յանդիմանութեամբ, անիրաւ- պատիժներով. վտոն զի ատով աւելի գէշ կըլլան, ալ ծանր պակսութիւններու մէջ կիյնան։

Հիմայ քիչ մըն ալ քննենք՝ սովորաբար հայրերն ու մայրերն ինչ վախճանով կը յանդիմանեն ու կը պատ- ժեն զաւկըննին։ Արգեօք այ վախճն է իրենց վախճա- նը, զաւկըններնուն հոգեւոր օգոււան է, անոնց բարի կրթութիւնն է, այ վախճն մէջը մեծնաշնին է։ Ասոնք լուղրն ալ ետքի մտածելու բաներնին է. հասարա- կորէն յանդիմանութիւնն ու պատիժը՝ սրտերնին պա- զչողնեցըննելու համար կուտան զաւկընուն . իրենց վախճանը բարկութիւննին թափելն է. կրքերնին գոհ

շնեն է՝ որ մէկէն կը բացնի : Գիշ մը ասքնալը զաւ կնդին յանդիմանելու և պատճելու համար՝ աղէկ է . բայց կատղիլ՝ սաստիկ կիրք ելլելը՝ մոլութիւն է , ոխ հանել է : Խո՛ջ մարդիկ , ի՞նչպէս կուզեն որ առանկ յանդիմանութիւնն ու պատիմն օգուտ ընէ զավելներ . նուն . գէշ արժատէն առաջ և կած ծառն աղէկ պառուզ չի կրնար բերել . առանկ կրքով եղած յանդիմանութիւն ու ելք կը զայրացնէ զաւկընին . “ Հարք , մի զայրա . ցուցանէք զորդիս ձեր , : Ուրեմն երբոր առանկ կիրք կելլեք , ու միւս պազըշտրկցնել կուզէք , լուցէք թուզէք որ կրքերնիդ անցնի , հանդարակը . ետքը կանչեցէք զաւկընիդ , իրատեցէք , յանդիմանեցէք , պատեցէք , այ փառացը համար , իրենց աղէկութեր համար . ան ատենը կը առենէք որ ըրած յանդիմանութիւնիդ ու ած պատիմնիդ կարգով կանոնով պիտանի և օգանիար կը լցան :

Իսկ թէ որ պատճառները վնայրուելու ըլլանք՝ որոնց համար հասարակօրէն հայրերն ու մայրերը կը յանդիմանեն ու կը պատճեն զաւկընին , մեծ անկարգութիւն հան կը գանենք : Սովորաբար յանդիմանենին ու պատճենին ուրիշ բանի համար չէ՝ բայց մարմաւոր պահանջիւններու . իսկ հոգեւորի և ան բաներու մէջն որ այ փառացն և իրենց հոգւոյն փրկութեանն ու բարի վարուց կը վերաբերին . ինչ պակառութիւն ալ ընեն՝ ոչ յանդիմանող կայ , ոչ պատճող : Նաշելու բաներ կը լցն շատ անդամ ընտանեաց մէջ . զաւակ մը յանկարծ դժբախտութեամբ գաւաթէ մը կը կոտրէ կամ պնակ մը , զգեստը կազմուած կամ բան մը կը կորսընցընէ , մէկէն հայրը մայրը կը պոռան կը կանչեն կը չեխեն . ծեծն ու պատիմը պատրաստ է : Բայց զաւակնին սուազրուց է . կռուարար է , բերնէն անկարգ խօսքեր կը հանէ , ու բերն ձեռք կը վերցնէ , հպարտ է , ուրիշ ասոնց նման դակառութիւններ ունի , հայրը մայրը զինքն յանդիմանելու տեղը՝ սուազուրցելն ի՞նչ գէշ բան ըլլալն իրեն հասկըցնելու տեղն՝ իր ըրած պակսութիւններուն պատճը տալու տեղը՝ լուս կը կենան , բան մը չեն ըսեր . երբեմն ալ՝ ի՞նչ աշքաբաց զաւակ ունինք ըսելով կուրժաման : Զաւկընին թէ որ ուսում չուզեր սորմելու , չուզեր աշխատելու , արուեստի մը ետևէ չքլլար . առաւառը չք վարժէր , հայրը մայրը միշտ զինքը կը

յանդիմանեն, աղեկ է . բայց հաւատքի բաները չի սոր. վեր եղեր, առառու իրիկուն աղօթք շըներ եղեր, ուս. տարագ չի տեսներ եղեր, երկան ատեն խոստովանանց շըլլար՝ սրբութի շառներ եղեր, քրիստոնէական վար. դապետութեան՝ հոգեոր խրատ լսելու շերթար եղեր, այ վախը շունի եղեր, հոգերնին չէ, յանդիմանել չե. կոյ, լսել չիկայ որ որշափ հարկաւոր է ամենն մարդ իր հոգւոյն փրկութեանը հոգ ունենայ, աղօթքի հետ ըլլայ, ջերմեանդութի ընէ, խոստովանանքը սրբութի առնելը շուշացընէ, հոգեոր լոէ, այ վախն ունենայ. աս բաներն ըսել չիկայ, լսու կը կենան, կարծես որ բերաննին չի բացուիր: Աղջիկնին թէ որ բան մը աղեկ չիկարէ, շոշխատի, պատասխան մը տայ, մէկէն իր բա. ժինը կառնէ . բայց պատուհանները կը պարզէ եղեր, պէտք չեղած մարդկանց հետ կը տեսնուի եղեր, բամ. բասանք կընէ եղեր, հոգերնին չէ, շիտեանելու կը զարնեն, սուստիուլ կըլլան, չեն յանդիմաներ, չեն պատժեր զինքը:

Չերկնցընեմ, շատ հայրեր ու մայրեր սաւրը Օգոս. տինոսին հօրը պէս կընեն, որուն վկայ գանդատելով կըսէ. “Հայրս աշխըրքի բաներէն ուրիշ բան չէր մատ. ծեր, բոլոր իր հոգն ան էր որ ուսում սորվէի, փառք վաստըկի, ուրիշներէն դիտուն ու ճարտառան ըլլայի. հոգը չէր որ պարկեց ջերմեանդ և երկիւղած ըլլայի: Թէ որ ուսմանս փոյթ շունենայի, առաջ չերթայի նէ, զիս կը յանդիմաներ, կը սրդողէր. իսկ երբոր աղեկ կը սորվէի, ուրիշները կանցնէի, ան ատենը կուրախանար. ու որշափ գէշ խուզեր հանեի բերնէս, որշափ անհա. մեստ գործքեր ընէի, բանի տեղ չէր գներ, աղայութն գործքեր կը սեսէր, զիս չէր յանդիմաներ, չէր պատ. ծեր,,,: Բայց մծ տուաւ որ սուրբ Օդոստինոս անանկ բարեպաշտ մայր մը ունեցաւ. ինչպէս էր սրբուհին Մոնիկա, որ զինքը կը խրատէր ու կը յանդիմաներ, թէ որ չէ՝ ոչ վարքը կը շխտէր, և ոչ անանկ մեծ սուրբ կըլլար: Սասնէկ կընեն շատ հայրեր ու մայրեր ալիրենց զաւ կըներնուն. հերիք է որ աշխատին տորդի յարդ գիտնան, բանի գործքի հետ ըլլան, ասոնք են ուղած. նին. բայց մեղք կը գործէն եղեր, ախտ մալութիւն ու. նին եղեր, հոգերնին չէ. “չ կը յանդիմանեն. ոչ կը պատժեն, և ոչ զիրենք ճամբայ բերելու կը ջանան:

Խեղճ հայրեր ու մայրեր, ինչ պատասխան պիտի տաք
այ. ո՛հ, զաւկըներնուգ ո՛րչափ մեղքերն ած ձեզի պի-
տոր սեպէ՛ զանոնիք շիյանդիմանելնուգ ու շիպատժել-
նուգ համար. ո՛հ, ինչ սարսափելի վճիռ պիտոր տայ
մեզի ՔՄ տէրն մեր: Մարիկ ըրէք վճիռն որ տուաւ ած
ձեզի քահանայապետին գէմ՝ սոսկ անուշութեամբ
խրատելուն համար իր որդիքն, ու զիրենք շիպատժե-
լուն համար. խիստ սասկալի վճիռ մընէ, ծնողաց խրատ
ըլլալու աղէկ կը ծառայէ: Աս բարի ծերուն զաւկը-
ներն աղէկ վարդ չունէին, ժողովրդեան գայթակղու-
թիւն կուտային, ուստի պէտք էր որ զիրենք յանդիմա-
նէր, ու թէ որ յանդիմանելէն ետքը ճամբանին շիփո-
խէին նէ՝ պէտք էր զիրենք պաշտօնէ ձգէր, ծանր պա-
տիժ տար իրենց: Բայց ինքն աս խօսքէն ուրիշ բան ցը-
սու իրենց. Սիրելի զաւկըներս, աս ինչ է ըրածնիդ,
ամենքը ձեր վրայ կը խօսին, ատանկ մընէք. “Մի՞, որ-
գեակը, զի՞ ոչ է բարւոր լուրն զոր ես լսեմ,» (տ. թէ.
բ. 24.) Աս իր թուլութելը համար, աս իր չափազանց
հեղուելը համար զաւկըները վարքերնին շիփոխեցին, ած
ալ անոնց մեղքը հօրերնուան սեպեց, ու շիկարծած ա-
ռենը՝ Սամուել մարդարէին բերնովն իմացուց իրեն որ
իր երկու զաւկըները մէկ օրուան մէջ պիտոր մեռնէին,
և ինքն ալ անով անզով պիտի կործանէր: Բայց ալ գէշն
ան է որ. խեղճ ձեզին աս պատիժներէն ՚ի զատ՝ վիր-
կութեան ալ շիհասաւ՝ կըսեն սուրբ Ոսկեբերանը, նր
Պետրոս Դամիանեանն ու սուրբն կեսար արելատա-
ցն: Մարդուս աւելի սոսկում կը բերէ մտածելն որ
ձեզի բարեպատշամարդ մընէր, վարքը բարի, երկիւղած.
այսու ամենայնիւ գատապարտուեցաւ զաւկըները շի-
յոնդիմանելուն շիպատժելուն ու ճամբայ շիքերելուն
համար: Արկէց կրնանք իմանալ ո՛րչափ հայրեր ու մայ-
քեր՝ զաւկըներնուն պատճառառաւը կը դտառապարտուին.
Թող բարեպատշամ ըլլան. ջերմեռանդ ըլլան, ինչ բարե-
դործութիւն կուզեն նէ՝ թող ընեն. բայց թէ որ զա-
կընին ախտաւոր են, ալակսութիւններ ունին, և իրենք
հոդ շեն ըներ յանդիմանելու և պէտք եղած պատիժը
առլու, անոնց մեղքերն՝ անոնց գէշութիւնն իրենցը կը
սեղուի, և աս բաւական է զիրենք գատապարտելու:
Աւրեմն խրտաեցէք զաւկընիդ, յանդիմանեցէք, պատ-
ժեցէք պէտք եղած աեզն և ատենը. բայց կարգով կա-

նոնով ըլլայ ըրած յանդիմանութիւննիդ ու տուած պատիժնիդ : Առաջ անուշութեամբ խրառեցէք . թէ որ ան չիրաւէ , յանդիմանեցէք . թէ որ խօսքերնիդ շանցնի , գործքի ձեռք զարկէք պատժեցէք զիրենք . բայց առանց մասնաւորութեան , ամմենուն վրայ հաւասար խստութիւն բանեցընելով : Պատժելու վախճաննիդ այ փառքն ըլլայ և զաւկըներնուադ բարեքը : Յանդիմանեցէք զիրենք ու պատժեցէք աւելի հոգեար պակսութիւններնուան համար քան թէ մարմնաւորին . և ապահով եղիք որ Աստուծով ձեր յանդիմանութիւն ու պատիմն օգտակար կըլլայ . միայն թէ գործքով աւբարի օրինակ ասք իրենց , որուն վրայ ուրիշ անդամ պիտոր խօսիմ :

ՅՈՐԴՈՐԸԿ ՃԼԴ.

ՄՆԿՈՂԵ ՊԱՐՎԱՀԱՆՆԵԲԻՆԵՐ ՊԱ-ԽԸՆԵՐՆԵՐՆ ՎՐԱՇՆ ՕՐԱԿԵԼ-
Ն ՎՐԱՆԻՆ ՊՀ-ՆՀ-ՆԻ-Ն ԸՆԵԼ- :

Ի՞արի օրինակի վրայ խօսելէն առաջ՝ որ ծնողք պար-
աըկան էն տալու զաւկըներնուան , պէտք է ուրիշ երկու
մեծ ախալմունքի վրայ ալ խօսիմ որ հայրերը մայրերը
կը գործեն զաւկըներնուան բարի կրթութեանը գէմ .
ուստի զարմանք չէ որ տղոքն անկիրթ կըլլան և աղեկ
ետք չեն ունենար : Առջի սխալմունքն է զիրենք ազատ
չիթողույն ան բանին մէջն որ պէտք է թողուն . իսկ
երկրորդը զիրենք բօլորովին ազատ թողուն ան բանե-
րուն մէջն որ պէտքը չէ թողուն : Առջինէն սկսինք :

Ամմենէն հարկաւոր բաներուն մէկն՝ ուսկից կը կա-
խուի սովորաբար տղոց աղեկ կամ գէշըլլալը . թշուառ
կամ երջանիկ ըլլալն , իրենց վիճակը որոշելին է . ա-
նանի որ՝ հոգեոր կենաց վարժապետներն ամմենքը
միաբան կըսեն որ աս ընտրութիւնն այնչափ մեծ բան
է որչափ փրկուիլն ու դատապարտուիլը : Գիտէք ին-
չու . վասն զի ած որն աս վիճակը կը կանչէ , որն ան .
ուստի ովոր այ ուզած վիճակը կընալիք նէ , աեանելով
ած իր հնապանդութիւնը՝ չէ թէ միայն հասարակ ու

սովորական շնորհքները կուտայ իրեն , այլ նաև մաս . նաւոր շնորհք և օգնականութիւն . մասնաւոր լցոս և ամեն պէտք եղածն ան վիճակին մէջն աղէկ ըլլալու : թէ որ առ շնորհքները բանեցընել ուզէ նէ՝ կրնայ աշէկ ըլլալ . իր պարագերը կատարել , բարփ վարք ունենալ ու փրկութեան հասնիլ . Բայց թէ որ այ ուզած վիճակը թողու , և աւրիշ վիճակ ընարենէ նէ , սրդողելով ած իր յամառութեանն և ինքնագլուխ ընարութեանը թայ . չէ թէ միայն ան մասնաւոր շնորհքն և օգնութիւնը ան մասնաւոր լցոն և իր ընարած վիճակին մէջն աղէկ ըլլալու համար պէտք եղածը չի ատր . այլ նաև հասարկ ու սովորական շնորհքներէն ալ զինքը կը գտէ , և եղ թողու իր կրեկրուն և անկարգ բաղձանքներուն ձեռք . “Երթալ զհեա կամաց սրաից իւրեանց , , . (Սլմ . ձ . 13.) Ուստի առանց այ շնորհացն և օգնականութեանը՝ հարկաւորապէս աղէկ չի կրնար ըլլալ , իր պարագերը չներ , գէշ վարք կունենայ և կը գատապարառուի : Ասէ Պօղոս առաքեալին ըստածն որ կարգուելու կամ չի կարգուելու գիայ իսուելու առենը կըսէ . “Իւրաքանչիւր ոք զիւր շնորհս ունի յայ , ոմն այսպէս , և ոմն այնպէս , , . (Ձ . Կ - Ր . Է . 7 .) այսինքն ամմեն մարդ այմէ մասնաւոր շնորհք մը ունի , առ կամ ան վիճակին պէտք եղածը . թէ որ այ ուզած վիճակն ընարենէ նէ , կը յա . ջողի և փրկութեան կը հասնի . իսկ թէ որ ան կը ձգէ , և իր կամքին հետեւով այ կամացը գէմ ուրիշ վիճակ կընարեն . ընարած վիճակին հարկաւոր շնորհքները չունենալով այմէ , չի յաջողըր ու փրկութեան չի համիր : Ասոր համար է որ նոյն առաքեալն այնչափ կը յորդորէ զամմանքն՝ իւենց կոչմանը մէջ հաւատարիմ մնալ . “Իւրաքանչիւր ոք որպէս և կուշաց ած , այնպէս գնասցէ , , : Խառուած ինչ ճամբու մէջ զիրենք կանչեր է նէ՝ ան ճամբէն գուրս չի լին . “Իւրաքանչիւր ոք յոր կոջումն կոչեցաւ . ինմին կացցէ , , : Վասն զի ան ճամբուն մէջ կրնար ըլլալ ու փրկութեան հասնիլ . իսկ ան ճամբէն գուրս , ուր որ ած զինքը չէ կանչած , գէշ կըլլայ ու կը գատապարառուի : Ասոր օրինակն ունինք աւետարունին մէջը . հարսնիք գնացողները . ով որ հրափրուած էր նէ , բանն յաջողցաւ , ընգունելութիւն դառաւ . հարսնիքին ուրախութիւնը վայելեց . բայց առանց հրաւելքի գնացողին բանը գէշ եղաւ , անարգա-

նօք դուրս վարնառուեցաւ, և պատիժ ալքաշեց. “ Ընկեր, զիա՞րդ մաեր այսր . . . կապեցեք զգորա զոտս և զձեռս, և հանեք զբա՛ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրծել առամանց , , . (Ման. իք. 12:) Խոքերնին ասանկ կըլլայ անոնց, որ նյոմէ կռչում չունենալով իրենց ուղած վիճակը կըլլուրեն :

Բայց ինչ օգուաւ զաւկըները զգուշացընելէն՝ որ իրենց միջակն ընտրելու շխախալին, երբոր շտա անգամ հայրերնին մայրերնին են որ սխալել կուտան իրենց. անոնք են որ կարգիլեն զիրենք այ կանչած վիճակն ընտրելու, անոնք են որ կը յորդորեն ու կըսափակեն զիրենք այ չիկանչած վիճակն ընտրելու։ Կը նայիս որ հայր մայր խորհուրդի կը նասին զաւկըներնուն միջակն որոշելու. շտառուոր ենք կըսեն. պէտք է աղջիկները աղաքը աեղաւորել. Յոհաննէսը կորոշեն որ կարգեն. վասն զի բենիամիննին է, Պետրոսն եկեղեցական ընենք կըսեն, Պօղոսը կրօնաւոր. տոլիկիներուն մէկը վիետի տոնեք. Ամէկալը վանք դնենք կըսին. վասն զի տգեղ է կամ պակասաւոր կամ տիշչափ սիրելի չէ իրենց. Ամէն ալ կորչեն տունը պահելու, որպէս զի աղախինի տառակ չիտան։ Անօրէն բան. ան տուեր է ձեզի տո թշնանուելը զաւկըներնուուգ վիճակն որոշելու. ած զիրենք աղատութեր է, մանաւանդ թէ պարտաւորեր է ան վիճակն ընտրելու, որուն ներսուանց յօժարութիւն կըզգան. այժմ կոչում ունին. իսկ դուք կուզեք ատ իրենց աղատութիւնը վերցընել, ու չէ թէ իրենց ուղած վիճակը հապա ձեր ուղածն ընտրել։ Այս ինչ անիրաւութիւն է, ատ ինչ անգիտութիւն. ան է զաւկընիդ սիրելն. ատ է զիրենք աղբայութեան համար մէջ ընելք. չէ. ատիկայ զիրենք սիրելչէ, ատել է, զիրենք բռնի դժուիք խաւրել է։ Առ խեզք զաւակն որ կըսափակեք քահանայ կամ կրօնաւոր ըլլալու. թէ որ վաղը մեծնայ ու չիկընոյ համրերել իր վիճակին, Պօղոս առաքեալին ըսածներէն մէկն ըլլոյ՝ որոնց համար կըսէ որ լաւ է կորդուին քան թէ փորձութիւն ունենան, “ Ապա թէ ոչ ունիցին ժոյժ, ամուսնացին. զի լաւ է ամուսնանալ քան զի ունուլ , , . (ա. Կան. Է. 9.) չէք տեսներ որ դուք կըլլաք անոր դատապարտութեանը պահանա. թէ որ առ առ տոլիկին որ կուզեք մարտափեալ կամ առան մէջն աղախինոյ տեղ բանեցնել. թէ որ աշքը բացուած

ըլլուվ՝ ուրիշներեն կամ նաև ձեզմէն չարսւթիւն սոր. ված ըլլուսվ՝ սկսի ուրիշ կերպ պրտին կրտկը մարել նէ, գութ չհետ ըլլար զինքը սատանային գիրկը տուռոց : Ի՞նչ յոյս կրնայ ըլլալ մեկ զաւկէ մը, որ բռնի իր կամոց գէմ յանձն առեր է իր վիճակը . տեղէն ելած սկսր մըն է, միշտ անհանդիստ, միշտ տժդոհ կըլլայ . միշտ ցաւ կը պատճառէ : Ի՞նչ բարիք կը յուսաս զտւ. Կէ մը, որ իր կամացը գէմ, առանց կոչում ունենալու եկեղեցական կամ կրօնաւոր կըլլայ . եկեղեցական կամ կրօնաւորական վիճակն՝ ամմեն ուրիշ վիճակներէն ա. մեջ կը պահանջէ կոչում ունենալ : Տեսէք ի՞նչ կըսէ առաքե ալը . “ Ոչ եթէ անձտամբ ոք առնու պատիւ, այլ կոչեցեալն յայ, որպէս և Ահարոնն , . (Սբ. Ե. 4.) այսինքն մէկն եկեղեցականութեան ցի ցանկար առանց այմէ կոչում ունենալու ինչպէս Ահարոն : Չըսիր որ պէտք է զցուշանալ՝ առանց այմէ կոչում ունենալու ցիցանկալ եկեղեցականութեան, հապա իրրե յայտնի ամմենուն գիտցած բանը կենթթագրէ որ մէկը ցի ցանկար եկեղեցականութեան մէ վիճակին, առանց այմէ կոչում ունենալու : Ուրեմն ի՞նչ բարիք կըսպասեք զաւկէ մը՝ որ չէ թէ միայն առանց կոչում ունենալու, այլ նաև եր կոչմանը գէմ քահանայ կամ կրօնաւոր կամ մարագետ կըլլայ . խեղճ աղայ, խեղճ աղջիկ, զոհ կըլլան իրենց հօրը մօրն անգիտութեանը. ոչ երիք աղէկ ետք կրնան ունենալ, վասն զի ՔՄ աէմն մեր կըսէ որ իր երկնաւոր հօրը ցիտնկած տունկն եկեղեցւոյ մէջ՝ որ հոգեար պարտէղ մըն է, պտուղ ցի տար, քաշելու նետելու տունկ մը կըլլայ . “ Ամենայն տունկ զոր ոչ անկեաց հայրն իմ երկնաւոր, խենցի , . (Մթ. Ժդ. 13:) Ոչ երիք անանկները հանգիստ ու խաղաղութիւն կրնան ունենալ, միշտ տժդոհ կըլլան . իրենց անհանգիստ ըլլուը հերիք չէ, ուրիշներն ալ անհանգիստ կընեն, գայթակղութիւն կուտան ուրիշներուն, չար օրինակ կըլլան, իրենց բռնած ճամբովը՝ կրօնիքին կամ գղերին անունն ալ կաւրեն, վասն զի աշխարհցս ասանկ է. երբոր գէշ եկեղեցական մը կամ կրօնաւոր մը կը աւսնէ՝ ամմենքն ալ ասանկ են կըսէ . ետք ետքն ալ յաւիտենական գատապարատութեան մէջ կիյան : Հիմայ առ խեղճ աղուն, աս խեղճ աղջիկան թշուառութեանն, ըրած մեղքերուն, տուած գայթակղութեանն, իր գա.

տապարտութեանը պատճառն ով կը լլայ . աս ամենն բաներուն համար ով պատասխան պիտի ասյ այ . Հայրը մոյրը եղան պատճառ՝ որ զինքն ազտա չի մոզուցին եր ուղած վիճակն ընտրելու . զինքը ստիպէցին իր կոչմանը գէմ ընելու . ուրեմն ան խեղճ ազուն՝ ան խեղճ աղջ կան հոգին միշտ իրենց գէմ առ առ կը բողբե . իրենք ալ կը դատապարտուին զաւկընին ալ , ու մեկզմէկ յա սիտեան կանիծեն : Այսու ամենայնիւ կը դանուին հայրեր ու մայրեր , որ կըսպառնան ալ , կը ծեծեն ալ զաւկընին աս կամ ան վիճակն ընտրելու . կամ գոնե այնչափ կրսեն , այնչափ կը յորդորեն . այնչափ կը նե զեն որ խեղճ աղջան՝ խեղճ աղջիկը սիրտ չեն ըներ հօրերնուն մօրեկնուն կամքին գէմ կենալու , և մարդ կային նկատման համար միտայն այս կրսեն , զիրենք կը զոհեն : Անդում ծնողք , որ զաւկընուն հոգին և անոնց հոգեկոր բարիքն ամենն բանէն եւել հոգալու տեղն իրենց շահը կը փնտըռեն , կը նային որ ժառանգուինին կառրբրդում չըլլայ , յաջորդութիւն ունենան , առ ներնուն փառքը տեղը մնայ . և ասանկ անարդ և երկ բաւոր վախճաններու կը զոհեն զաւկընին , իրենց կաշ մանն և յօժարութեանը գէմ վիճակ մը ընուպել տալով : Սուրբ եկեղեցին բանադրանք գրսութ և անանկ ծնողաց , որպէս զի պատժոյն ծանրութենէն հասկընան ինչ մեծ մեղք է զաւկընուն ազտառութիւն չիտան՝ իրենց վիճակն ընտրելու , և ստիպէլ զիրենք որ առանց կոչում ունենալու վիճակ մը առնեն , մանաւանդ եկեղեցական կամ կրօնաւորական վիճակ :

Սնանկ է նէ , հայրեր ու մայրեր , թէ որ կուզեք զաւկընիդ աղէկ ըլլան՝ ջանացէք զիրենք բարեապաշտութեան և այ վախին մէջը մեծք մնձցնել . բայց վիճակուն ընտրութիւնն իրենց թողուցէք . ինչ յօժարութիւն որ կըզդան՝ ան ընեն : Պէտքը չէ աս բանիս մէջը մաս ծէք՝ որն է աղէկը որն է շահաւորը ձեր տանը . բահանայ կամ կրօնաւոր կամ մորապե՞տ ըլլալին՝ թէ աշխարհական . չէ , պէտք է թողուք որ իրենք իրենց հոգեկոր օգուտը մտածեն , և այ ըրած աղջեցութեանը հետեին : Զաւկի մը պարտքն է որ առանց ծնողացը հաւանութեանը մեծ բանի մը . որոշմունք չինէ . բայց ծնողաց ալ պարտքերնին է , երբոր զաւկընին պատշաճ վայելուց և իրենց շափին յարմար վիճակ մը կընարե :

դա՛ ըլլալ, հաւատնութիւն տալ, և օգնել իրեն յօժա-
բաթեանը: Մանաւանդ զի՞նքը չիշխոթելու և այ առւած
աղատութենէ զի՞նքը չիշխկելու համար՝ պէտք է իրենք
աւշինն ըլլան ըսելու իրեն որ, ինչ վիճակ որ կուղէ նէ՝
շնորհէ, այ յանձնէ զի՞նքն, աղէկ մտածէ, և ած ինչ
որ ցցնէ իրեն նէ՝ ազատ ըլլայ ընելու: Ան ատենն ի-
րացընէ զաւկընին աղէկ կըլլայ ընտրած վիճակին մէջ.
վասն զի թէ որ մարդս աւելի կը յաջողի իր յօժարութիւն-
ունեցած բանին մէջ, ևս առաւել հօգեւոր բաներու մէջ
յօժարութիւն ու կոչում պէտք է սանենայ որ յաջողի:

Ինչպէս որ շատ հայրեր ու մայրեր զաւկընին կը զբր-
ին ան աղատութիւն որ պարտըկան են տալու իրենց,
ասանկ ալ շատ անդամ ընդ հակառակն պէտք չեղած
աղատութիւնը կուտան իրենց: Տղոցն աչքն ու անկաճը
իբրա առը է, շատ անդամ հայրերն ու մայրերը զգու-
շանալու տեղն որ պէտք չեղած բաները չխոեսնեն ու
ցլուն՝ անոնց առիթ կուտան տեսնելու և լսելու: Ա-
նոգուած է ըսելնին որ գեռ աղպաքը պղտիկ և անմեղ են՝
բան չեն իմանար. պղտիկ և անմեղ ըլլալնուն համար է
որ առելի պէտք է զգուշանալ, որպէս զի աշուշնին չի-
բացուի, չարութիւն ցիսորիլին: Ի՞նչ մեծ անխոհեմուի
է որ հայրերն ու մայրերը մինակ կը թողուն մանչ ու
աղիկ զաւկըներնին, նաև գիշերները մէկ խուցի մէջ:
Ահ, չեմ կրնար հետեանքներն յայտնի ըսել, այ մեծ
պատախան ունին տալու: Ի՞նչ մեծ անխոհեմութիւն
է որ զաւկըներնուն համարձակութիւն կուտան ամմեն
տեսակ ընկերութեանց մէջ մտնելու, որ չար օրինակ
տանեն, ծուռ վարդապետութիւններ ոորմին: Ի՞նչ
մեծ անխոհեմութիւն է թողաւ որ զաւկըներնին գի-
շերանց գուրս ելլեն, թատրոններ՝ պար բռնելու տե-
ղեր պարտին, զիրենք խազի տան և արգելած խաղերու-
ուլ. կարճ խոզով թողուլ որ ամմեն ուղածնին ընեն.
Այս է ըսածս, աս ազատութիւնը պէտք չէ տան ծնողը
իրենց, թէ որ զաւկըներնուն աւրուիլը չեն ուզեր, թէ
որ չեն ուզեր ետքն անոնց մեղքերուն պատասխանն
իրենք առ այ:

Բայց ամմենէն վտանգաւոր աղատութիւնն որ կու-
տան ծնողք զաւկըներնուն՝ ան է որ կը թողուն աղիիկ
զաւկընին մինակ մէկուն մէկալին հետ աեսնուիլ խօսիլ.

ոհ . ի՞նչ մնաստկար բան է . ի՞նչ չար հետեւնքներ ու .
նի : Աս բանիս վրայ կը համբերէի , չէր խօսէր . թէ որ
հանդիպած բաները ցիմացուեկին . բայց ամմնքը գի-
տեն , ամմնքը լուս են ասոր վրայ խօսուածները . ու
թէ որ լսուածներն այսչափ են , հապա ծածուկ մա-
ցածներուն թիւը ովկ կրնայ գիտնալ . ովկ կրնայ համբել
ամմնն անկարգութիւններն ու մաղքերը՝ որ առ անփ-
ծած ազատուիր գործել կուայ , մտածուք . բազման-
քով , խօսքով և անարժան գործքերով : Այսու ամմնայ .
նիւ հայրերն ու մայրերն աշւընին չեն ուղեր բանալ , կը
վստահին , անհոգ կըլլան . զցուշութիւն չեն ըներ ազ-
ջիկ զաւկըներնուն վրայ : Ի՞նչ կըսեմ զգուշութիւն ընել .
մայրեր կան որ կախորժին տներնին եկող գնացող ան-
նել , կը հրաւիրեն ալ կարիճ ազաք տներնին , ու շատ
անդամ ազդիկ զաւկըներնուն հետ մինակ կը թողաւն .
չե թէ ցորեկը միայն՝ այլ գիշեր առեն ալ : Աղջիկ զա-
ւակ կարիճ ազու մը հետ մինակ թողուզ , սոսկովին բան .
սուրբ Բեռնարդոս մաքեն ալ անցնելու կը սոսկայ .
գառնուկի մը հետ դայլ մը մէկտեղ գնել է կըսէ : Հա-
պա ի՞նչ ըսեմ ան հայրերուն ու մայրերուն , որ ազդիկ
զաւկըներնուն վրայ հերիք չէ որ զցուշութիւն չեն
ըներ՝ նաև վստանդի մէջ կը գնեն խեզներն , անանկ առ-
զուանք տանելով՝ որ ամմնն տեսակ մարդկանց հետ
տեսնուելու , առնելու ապառ առիթ կունենան :

Ըսէք պիտոր որ ազդիկներնիդ անմեզ են , պարկեցա-
նեն , խելք են , կրնաք վստահիլ իրենց համեստութիւն-
վրայ : Բայց ես ալ կըսեմ որ անմեզ են , պարկեցան .
խելք են . քանի որ կըզցուշանաք նէ վրանին . գիշ մը
համարձակութիւն տուէք իրենց , կը առօնեք որ ան-
մեզութիւննին շատ չի քշեր՝ չարամիտ կըլլան , պարկեց-
տութիւննին մէկդի կը ձգեն , գլխէ կելլեն : Ըսէք պի-
տոր որ հետերնին տեսնուողները լաւ և զցուշառ
անձինք են , վախ չիկայ : Բայց ես ալ կըսեմ որ պէտք
է զցուշութիւննիդ ընեք ու մէկու մը վրայ չիվստա
հիք . վասն զի որշափ ալ լաւ անձինք ըլլան . հերիք է
որ մէյմը սէր կապէն զաւկընուգ վրայ՝ գիւրաւ կը գէւ-
նան : Դաւիթ ու Սողոմոն օրինակ ըլլան ձեզի . երկուքն
ալ խիստ լաւ անձինք եին , բայց ըրտնին յայտնի է .
ըսելու կարօտութիւն չիկայ : Սուրբ գիլքը չի զնաւու-
ներ զաւկըներնուգ . հետ աեսնուողներն , աղեկի գէց

առրներութիւն չի դներ, ամմնէն ալ կըզբուշացնէ .
Քշտ աչքդ գլունին ըլլայ կըսէ , միշտ ծանր դեմք յշ-
ցուր իրենց կըսէ . որպէս զի՞ համարձակութիւն շառ-
նեն . “Դուտեղը իցեն քո”, զգոյշ լեր մարմնոց նոցա ,
և մի ըլլացուցաներ առ նոսա զդէմս քո „. (Է . 26 :)

Ամսնք ալ կըսեն որ՝ ազջիկներուն քիչ մը համարձա-
կութիւն աալն ազէկ է , որպէս զի աեսնուին ճանչ-
ցուին ու կարենան կարդուիլ : Անխելք խողք . ուր
լուսւած է որ հարկաւոր է եղեր ազջիկները տեսցընել
ու ճանցընել , հարկաւոր է եղեր պէտք չեղած հա-
մարձակութիւնը տալ իրենց . զաւկընուդ ազէկ կրծու-
թիւն առւելք , նոյեցէք որ առաքենի գործունեայ աշ-
խատասէր ըլլան , իրենց բանին գործքին միտ դնեն , ու
մարտկութիւնը որ եթէ ած որոշեր է իրենց աշխարհք
մանելը նէ՝ աւելի չուտ և աւելի այլէկ բախտի մը կը
հանգիպին քան զանոնք որ տեսնուելու և ճանցուե-
լու մահ մահ կըսեն : Կան ալ որ կը խզճան զաւկընուն
քրայ , խեղճ ազջիկներն այնչափ ալ գոց պահելն՝ իրենց
մանելն ազատութիւն շիտալն՝ տղեկ բան չէ կըսեն ,
վասն զի անանկով մազգոտ կըլլան , կուլան , կը աժգո-
հան : Անոնց ալ աս պատաժանը կուտամ . զաւկընիդ
բարեպաշտ մեծցուցէք , այ սէրը սրակընուն մէջը վա-
ռեցէք , սորվեցուցէք որ չերմեռանդ ու բարի քրիս-
տոնեայ ըլլան . ու մի տարակուսիք որ չէ թէ միայն չեն
ըսր , այլ նաև ուրախ զուարթ կըլլան քաշուած կեանք
մեղքնելնուն վրայ՝ ամմն վատանդէ ազատ ըլլալով : Ա-
ռանկ էին առջի քրիստոնեաներն . աս ճամբան բանե-
ցն մեր առջի պատերն ալ . անոր համար այ օրհնուելը
կար վրանին : Թէ որ նոյն օր ֆուտութեանը կուզէք ար-
ժանի ըլլալ նէ , զաւկընիդ ըսած զգուշութիւններովս
մեծցուցէք , որպէս զի իրենք ալ ետքն յաւիտեան ձեզի
օրհնենք առն :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃՎԵ.

ԾՆԵՂԸ ՊԱՐԴԱՒԱՆԱՅԻՆՆ ԿԱՆԿԵՐՆԱՆ ԲԱՐԻ ՕՐԻՆԱՔ
ԳՐԱԿԱՆ :

Որչափ որ կուզեք նէ կրթեցէք զաւկընիդ . հա-
ւառքի բաները բալորն ալ սորվեցուցէք իրենց . բարի
խրաներ տուէք որչափ որ կուզեք . ամմն զգուշութե
ըրէք վրանին , յանգիմանեցէք զիրենք . պատժեցէք եր-
բոր պակսութիւն կընեն , բանի մը վրայ աչք մի գո-
ցէք . բայց աս ամմեն բանն ընելէն եաքը . թէ որ բարի
օրինակ ջխտաք իրենց , ամմն ըրտծնիդ պարագ է , բան
մըն ալ չաժեր . զաւկընիդ միշտ անկիրթ կը մնան : Ո՛հ ,
որչափ մեծ բան է օրինակը , մարդ չի կրնար բացատրել
ան ուժն որ ունի օրինակն՝ ուղիղներն իր ետևէն ձգելու
՚ի չարն կամ ՚ի բարին : Աս ուժը մեր վրայ ալ կը փոր-
ձենք . թէ որ աղեկ և առաքինի մարդկանց հետ վա-
րուփնք նէ , անոնց բարի օրինակը միշտ աշբնուս առ-
ջին ունենալով աղեկին կողմը կերթանք բարիք ընելու
կը յօժարինք . իսկ թէ որ գէշ մարդկանց հետ է բա-
ներնիս՝ որ աշխըրքն կանոններովը կապրին , առանց
զգալու իրենց օրինակին ետևէն կերթանք , իրենց կը
յարմարինք . նոյն կանոններովը կը վարուինք . նոյն
իրենց պակսութիւնները կընենք : Ուրեմն թէ որ օտար
մարդկանց օրինակն այսչափ ուժ ունի վրանիս որ զմեզ
առանց զգալու կամացուկ մը իրեն կը ձգէ , որչափ ա-
ւելի ուժ պիտի ունենայ ծնողաց օրինակը զաւկըներ-
նուն վրայ : Հայր մայր ըստածդ տղոց առջւ տեսած ան-
ձինքն են , անոնք են որ իրենց վրայ ամմն իշխանութե
ունին , անոնցմէն է աղայոց ամմն բանի մէջ ունեցած
կախումը . ուստի աղաքը հօրերնէն մօրերնէն աւելի
մէկու մը յարդ ու մեծարանք չունին , բան մը չիկայ որ
իրենց անանկ տպաւորութիւն ընէ՝ ինչպէս հօրերնուն
մօրերնուն վրայ ակսածնին , ինչ որ անոնցմէն կը լսեն՝
իրենց համար աւետարանի խօսքեր են . ինչ որ անոնցմէն
կը տեսնեն՝ իրենց համար օրէնք և անպիտ կանոններ

Են : Ասկէց 'ի զատ՝ աղաք դեռ ճանաշմունք չունենալով, դեռ ցիգիտնալով ինչպէս պէտք է վարուիլ՝ ինչպէս պէտք է խօսիլ, կապէի պէս աեսածնին կընեն, ըածնին կը խօսին, նկարը սորվողներուն պէս՝ որ առջի բերանն օրինակելին ուրիշ բան չեն ըներ : Եւ որովհետև միշա հօրերնուն մօրերնուն հետ են, անոնք իրենց աշքին դիմացը միշտ ունենալով, խելքէ մոքէ վեր ուժ ունի իրենց վրոյ անոնց օրինակը : Այնչափ է աս ուժն որ՝ հաստրակօրէն ինչպէս են ծնողք, անանկ են զաւ կըներն ալ . հայրը մայրը ինչ վարմունք ունին նէ, զաւ կըներն ալ նոյնը ունին . անանկ որ շատ աւելի կը նմանին աղաքն իրենց ծնողացը վարմունքով քան թէ դէմքով . ուստի սուրբ գիրքն ալ կըսէ որ՝ հայր մը կուզես ճանչնալ նէ, զաւկըները նայէ . “Յորդիս իւր ճանաչք այր” . (Սիր . Ժա . 30 :)

Ցեակէք ուրեմն, հայրեր ու մայրեր, տեսուք արչափ հարկաւոր է զաւկընիդ աղէկ կրթելու և քրիստոնէաւոր մեծցնելու համար՝ բարի օրինակ տալը : Զաւկընիդ ինչ օրինակ որ աեսնեն ձեզմէն, սովորաբար անանկ կըլլան . թէ որ բարի օրինակ աալու ըլլաք նէ իրենց, աղէկ կըլլան . թէ որ չար օրինակ տեսնեն վրանիդ . դէշ կըլլան : Պէտք է որ բարի օրինակ տաք իրենց, թէ խօքով և թէ դործքով ամմեն վարմունքներնուգ մէջ . անանկ որ զաւկընիդ ձեզի պէս խօսելով՝ աղէկ խօսած ըլլան, ու ձեզի պէս վարուելով՝ աղէկ վարք ունենան : Պէտք է բարի օրինակ տաք խօսքով, ոյսինքն խօսքերնիդ գիշ իրաւ ըլլայ, համեստ ըլլայ, քրիստոնէի վայելուց ըլլայ, զաւկըներնուգ օգտակար ըլլայ, միշտ աղէկ բան չ սորվին անկէց, անոնք իրենց յորդոր մը ըլլայ՝ աղէկ ըլլալու, բարեպաշտ երկիւզած և առաքինի ըլլալու : Չեմ ուղիւր ըսել որ միշտ քարող պիտի տաք իրենց, չէ . ատենին աեզին ձեր գործքերուն վրայ ալ՝ աշխըր . քիս բաներուն վրայ ալ խօսեցէք, բայց միշտ համեստ հանգարար վայելուց և արդար ըլլայ խօսածնիդ . ատենին ու աեզին հոգերու բաներու վրայ ալ խօսեցէք, այ գրայ, հոգւոյ վրկութեան վրայ, քրիստոնէական պարագերու վրայ, որպէս զի ապահով ըլլաք խօսքով բարի օրինակ տալերնուգ վրայ ձեր զաւկըներուն : Պէտք է որ դործքով ալ բարի օրինակ աաք իրենց ամմեն վարմունքներնուգ մէջ, անանկ որ՝ ձեզմէ աեսածնին ամմենն ալ

աղեկ առարքինի և դովիլի բաներ ըլլան , քրիստոնեկ մը վայլեն , ամենեկն գեշ բան մը չխռեանուկ պահնիք :

Մայր մը սուրբ Հերոնիմոսէն խրատ խնդրեց իր աղջկէ զաւակն աղէկ ու քրիստոնէաբար մածցընելու համար : Սուրբ վարդապետն իր առւած պահնընիլ խրատներուն մէջն որ կը յարդորէ հաւատոքի կրօնիք բաներն աղեկ սորվեցընել . քրիստոնէական պարտքերը պղտիկոց աղջկանը մատք խսթել . վան զցուշութիւն ընելը գեշ ընկերութիւններէ պահել , վատանդներէն առիթներէն դինքը հեռու բանել , այսինքն պար պարելու տեսնուելու տեղուանքներէն , թատրոններէն և ամեն բաներէն որ իր անմեղութեանը կրնային վատանել , եռքն առ խրատն ալ կուտայ իրեն՝ որ ամեննէն հարկաւորն է . “ Բայց զաւկիդ խօսքով միայն սորվեցընելու հերեք չէ , պէտք է որ գործքով ալ սորվեցընես իրեն . պէտք է որ գուն իրեն վարժապետն ըլլաս , քու վարդու , քու գործքերդ պէտք է խօսին ու սորվեցընեն զաւկիդ բնչք պիտոր ընէ , ինչպէս պիտոր վարուի ամմեն բանի մէջ . պէտք է որ գուն իրեն օրինակ ըլլաս՝ որ զաւակդ քեզն նմանի , : Ետքը պատճառն ալ կուտայ . ” Աղէկ գիտցէք , հայրեր ու մայրեր , կըսէ , որ զաւկըններնուդ բարի օրինակով աւելի կընաք սորվեցընել քան թէ խօսքով , : Ինչու է որ շատ անգամ հայրերն ու մայրերը շարուանակ զաւկըններնուն կը պահանջին մէյմը աս մէյմը ան բանին մըրայ . և այսու ամենայնիւ զաւկընին միշտ անհնա զանդ կը մնան , միշտ աւելի գէշնալու վայ են : Չեխելք պատճելն տաենին ու տեղին՝ աղէկ է և պարտիկան ալ էք ընելու . բայց ալ աղէկ կը լլար որ քիչ մը պահաս պոռայիք կանչէեք . և անոր տեղու բարի օրինակ առյօն զաւկըններնուդ . ան ատենը զաւկընիդ խելւընին գլուխնին կը ժազվէին , աղէկ կը լլար : Աղէկ կընէք որ իրենց կը հասկըցնէք որ ըատի հարկաւոր է այսէ գոնութիւն խնդրել միշտ . ազօթք ընել որ ած չնորհք առայ . բայց աս ամմեն բան իրենց սորվեցընելէն ետքը , զիրենք ազօթքի յարդորելէն ետքը , քիչ մը գուգ ալ իրենց բարի օրինակ առեւէք . առատու իրիկուն քիչ մը ծնկան վայոց եկէք իրենց հետ ազօթք ըրէք , կը առեանէք որ քիչ քիչ կը սորվին ազօթք ընելը : Աղէկ կընէք որ կը հասկըցնէք իրենց որը առափափ հարկաւոր է հազեռք բան մտիկ ընել . ու՝ որ մը հոգւոյն կերակուրն է , արշափ հարկաւոր է

գրիտառնեական վարդապետութիւն լսեց՝ որով մարդ հաւատքի բաները, աւեարանին տուած կանոններն ու քրիտոռնեական պարտքերը կը սորզի . բայց ասոնք երենց հասկեցնելին ետքը, զիրենք յորդորելին ետքը քրիտոռնեական վարդապետութեան գալու . գուք աւ քիչ մը բարի օրինակ տուէք, գուք ալ իրենց հետ կիրակի օրերն եկեք, ու կը աեսնէք սր կամաց կամաց կրոհափն սիրով մտիկ ընել հոգեւոր բաներն ու քրիտոռնեական վարդապետութիւն : Ազէկ կընէք որ զիրենք կը խրատէք արշակ հարկաւոր է խոստովանանք ըլլալն ու որդութիւն առնեց շուշացնել՝ որոնցմով ած տոքութար իր շնորհքներն և օգնութիւնը կուտայ մեջի . բայց աս խրատը տաշն և իրենց սորվեցնելին ետքը որ ինչ կերպազ արժանապէս կրնան ընդունիլ ատ սուլք Խորհուրդները, գուք ալ քիչ մը իրենց բարի օրինակ տուէք, ատէպ խատովանանք եղքք, սրբութիւն առէք չերմանդութեամբ, և ան ատենը կը աեսնէք որ իրենք ոչ չեն ուշացներ սուրբ խորհուրդներն ընդունելու : Ազէկ կընէք որ կը սորվեցնէք իրենց ինչպէս պէտք է խախչի մեղքն ու սիրել առաքինութիւնը . բայց լաւ մարդ ըլլալու կանոններն ինչ որ սուրբ աւեատարանն ու մեր ուղղափառ կրօնքը կուտայ՝ իրենց սորվեցնելին ետքը, քիչ մըն ալ բարի օրինակ տուէք իրենց, գործ քով ալ ցաւցէք որ թշնամի էք մեղքի ու մօլութեան, կը պիրեց առաքինութիւնն ու բարեգործութիք, գործ քով ալ ըրեգ սուլք աւեատարանին առւած կանոնները . ան ատենն իրենք ալ կամաց կամաց կը վարժին գէշն տուէլ, բարին սիրել . մոլութենէ փախչիլ, առաքինութեան ետք ըլլալ : Ասանկով երբար զաւկըներնիդ վարժին ազգօթք ընել և աղէկ ընել . քրիտոռնեական վարդապետութիւն՝ հոգեւոր բան լսել ու մտադրութեամբ լսել, շուտ շուտ սուրբ խորհուրդներն ընդունիլ և սուժանապէս ընդունել, մեղքն ատել և առաքինութիւնը սիրել, տարակոյս մի ունենաք որ բարեպաշտ կըլլան . այ երկիւոց կունենան . և այ երկիւոյն ունենալով առանց ձեր այնշատի պոռալուն կանչըռատելուն կըլլան հանդարտ, խելօք . և ինչ աղէկութիւն որ կուղէք նէ՝ կունենան, ինչ միմակ ընտարեն՝ ինչ բանի ձեռք զարնեն նէ՝ կը յաջողի, և ձեր միմիթարանքը կըլլան . վասն զիւր ուր որ այ վախը կայ, ամմեն աղէկ բան կայ . իսկ ուր

որ այ վախը չիկայ , ամմեն բան պակաս է : Գիտեմ որ
երբեմն որչափ բարեպաշտ ալ ըլլան ծնողք . որչափ
առաքինի , որչափ բարի օրինակ ալ տան , այսու ամիւ
զաւկընին գէշ կելլէ , և ընդ հակառակն երբեմն գէշ
ծնողաց զաւկըներն աղէկ և առաքինի կըլլան : Բայց
առ իմաստ գժար ու կարգէ գուրք դիպուտծ մըն է , կա-
նոն չի կրնար ըլլար : Երբոր աղէկ ծնողաց զաւակը գէշ
կելլէ , կրնայ ըլլալ որ գէշ ընկերներն և աշխըրքին շար
օրինակները զննքն աւրած ըլլան . բայց ստոյդ է որ բարի
խրառներն որ լսած է ծնողացմէն , անոնց բարի օրինակ-
ներն որ տեսած է , իր սրախն մէջը տպաւորուած մնա-
լով միշտ խոնմատանքը կը զարնէ , և ետքը ետքը գտրածի
կուգայ , ճամբան կը փսխէ , աղէկ կըլլայ : Իսկ թէ որ
գէշ ծնողացմէ բարի զաւակ մը երբեմն կը տեսնենք նէ .
այ արտաքոյ կարգի շնորհըներուն մէկն է՝ որ զննքը կը
լուսաւորէ և բարի կընէ : Բայց հասարակօրէն , ինչպէս
քն տէրն մեր կըսէ որ աղէկ ծառն աղէկ պառուզ կընէ .
գէշ գէշ , ասանկ ալ բարի ծնողաց զաւկըները բարի
կըլլան , գէշերունը գէշ . “Որդիք պիզչք լինին որդիք
մեղաւորաց , . (Սիր . խա . 8 .) ինչպէս սուրբ գէրքը
կըսէ : Զրին աղէկութիւնն ու գէշութիւնը բխած
տեղէն կը կախուի . Երբոր Երիքովի բնակիչներն եկան
ըսին Եղիսէ մարգարէին որ բնակած տեղերնին աղէկ
էր՝ բայց ջուրը գէշ . “Ահաւասիկ բնակումիւն քա-
ղաքիս բարի , և ջուրքս չար , . (Պ . թէ . բ . 19 .)
Եղիսէ ինծի աման մը աղ բերքէք ըսաւ , և ինչուան ջը-
րին բխած տեղն ելաւ , և հոն ձգեց աղն , ու ջուրն ա-
նուցցուց : Հիմայ ըսէք ինծի , ինչու Եղիսէ առ հրաշ-
քը քաղքին մէջը զաղած ջրերուն վրայ չըրաւ , և
գնաց անոնց բխած տեղն ըրաւ : Վասն զի երբոր մէյքը
աղբիւրն աղէկ է . անկեց բխած ջրերն ալ աղէկ կըլ-
լան : Ասանկ ալ ծնողք զաւկըներնուն աղբիւրն են .
թէ որ իրենք աղէկ են նէ , զաւկըներնին ալ աղէկ կըլ-
լան . իսկ թէ որ գէշ են , քանի որ առաքինութեան
աղոմն իրենց գէշութիւնը և ախտերը չեն բժշկեր և ա-
ղէկ աղբիւր չեն գառնար նէ , զաւկըներնին ալ գէշ
կըլլան , անկիրթ կը մնան , ետքերնին գէշ կը լմիննայ :

Սուրբ Հերոսիմոս ուրիշ խրառ մնն ալ առւաւ ան
խաթունին , որ իր զաւակն աղէկ կըթելու համար իրմէն
խրառ ուզեր էր . “Զգոյշ կեցիր . չըլլայ որ զաւակդ

քու պատ կամ հօրը վասն անանկ բան մը տեսնէ որ
ինքն ու ընելու ըլլայ նէ՝ մեղք ըլլայ , : Ասով ըսել
կուզէ որ ծնրդք չէ թէ միայն պիտոր զգուշանան զաւ-
կաներնուն գիմացն անանկ բան մը ընել որ մեղք ըլլայ ,
այլ նաև անանկ բան որ իրենց համար մեղք չէ , բայց
զաւկաներնին ընելու ըլլան նէ՝ մեղք կրլայ . Պէտք չէ
իրենց տաջին անանկ խօսքեր ու վարժունքներ ընեք .
ըստած կրնաք հասկրնալ , հարեկ ցիկայ որ յայտնի ըսեմ:
Ո՞չ , թէ որ գիտնայիք ի՞նչ վկաս կրնեն աղոց , ինչպէս
աշըընին գէշի կը բանան տա անզգուշութիւնները : Ի-
րաւ աղաքը դեռ պղղոփկ , անմեղ են , բան չեն գիտեր .
բայց խիստ հետաքրքիր , Ի՞ն բնութեամբ , տեսածնին ու
ըստածնին սաստիկ տպաւորութիւն կրնէ վրանին , մըտ-
քերնուն չելլեր . ան ատենն ալ ցիհասկրնան , ետքն
երբոր կը մեծնան նէ կիմտնան , և իրենք ալ կը բազման
ընելու հօրերնուն մօրերնուն վկայ տեսածնին : Ամմեն
դուշութիւն քիչ է աղոց առջին , մանաւանդ քանի մը
անեսոկ բաներու մէջ . ուրեմն սուրբ հերոսնիմոսին խօս-
քը կը կրկնեմ . զգոյշ կեցիք , չըլլայ որ զաւկըներնիդ
ձեր վկայ անանկ բան մը տեսնեն որ իրենք ալ ընելու
ըլլան նէ՝ մեղք ըլլայ . ջանացէք մանաւանդ որ իրենց
սորմելու և ընելու բաները միշտ տեսնեն վրանիդ , ջա-
նացէք որ գործքերնիդ ու վարքերնիդ օրինակ ըլլայ
իրենց , զաւկըներնու գ վարժապէտը գուպք ըլլաք բարի
կրթութեան , զաւկըներնիդ ձեզի նմանին : Ասոնք են
սուրբ հերոսնիմոսին տուած խրաները մօր մը՝ որ իր
զաւկին բարի կրթութիւն կուզէ աալ . ասոնք են խրան-
երն որ հայրերն ու մայրերը պիտի պահեն զաւկըներ-
նուն բարի կրթութիւն տալու համար :

Բայց ափանս որ խիստ քիչ են աս խրաները պահող
ծնողքը . կը համարձակիմ ըսելու որ ծնողաց մեծ մասը
զաւկըներնին աղէկ ցիկրթելնուն համար փրկութեան
չեն հասնիր . կը համարձակիմ ըսելու որ զաւկըներուն
անկիրթ ու գէշըլլալը հայրերնուն մայրերնուն առւած
չար օրինակին է : Դնենք որ ամմեն պէտք եղած բաներն
աղէկ սորմեցընեն զաւկըներնուն , խրանեն ու պատ-
ժեն ալ զիրենք . բայց ի՞նչ օգուտ՝ թէ որ բարի օրինակ
չիտան նէ , թէ որ գործքով՝ սորմեցուցածներնուն
ներհասկն ընեն նէ : Ի՞նչ օգուտ է զաւկըներնուն սոր-
մեցնելն որ եղբայրափրութիւն ընեն , երբոր իրենք ա-

աւլութիւն ունեն սւրբշի հետ, որ կը պահեն: Ի՞նչ օգուտ է զաւկըներնուն սորվեցնեն որ թշնամաց ներելու է, երբոր իրենք մէկէ մը նախառինք կամ հայածանք կրեն նէ՝ չեն դադրիր առաջ մէջ անոր գէմ իս սելէն ու սպառանալէն: Ի՞նչ օգուտ զաւկըներնուն սորվեցնեն որ բամբաստէք չընեն, անհամաս ու գէշիօսք չիհանեն բերներնէն: Երբոր իրենք բերաննին չեն կրնար բանալ առանց մէկուն մէկացն պայ չար իս սելու, առանց աղաեցի դայթակզական խօսքեր հանելու բերներնէն, առանց նախառական խօսքեր ըսելու և անէծք տալու ուրիշներուն: Ի՞նչ օգուտ զաւկըներնուն սորվեցնեն որ հոգինին մատածեն, ջերմառանգ երկիւղած ըլլան, երբոր իրենք աշխորքիս բաներէն ուրիշ բան չեն մատածեր, ոչ ջերմառանդութեան շուզը կայ վրանին, և ոչ այ երկիւղը: Ի՞նչ օգուտ զաւկըներնին յորդորելն որ հոգենոր լսելու երթան, խոստվանանքնին սրբութիւննին չուշացնեն, երբոր իրենք ժամուռ կոխած չունին, կամ հազիւ սովորութեան յարմարելու համար կերպան, երբոր իրենք հազիւ սարին մէյմը կը խոստավանին ու կը հազորդուին: Ի՞նչ օգուտ զաւկըներնին զգուշացնեն որ ունայնասփրութեան ետեւ ըլլան, քաշուած կեանք վարեն, երբոր իրենք ամմնն նորելուք բաներու ետեւ կը լլան, թարրոններ ու տեսնուելու տեղուանք կը պարզանի միշտ: Ի՞նչ օգուտ զաւկըներնուն խոնարհութեան ու հեղումեան քարոզներ տառը, երբոր իրենք հապարտ ու գոռող են, պարծենացն ու սնափառութենէ ուրիշ բան չեն ըներ: Ի՞նչ օգուտ զաւկըներնին խրատելն որ առաննին պարտ չանցքնեն, ուստան հետ ըլլան, մղաց առիթներն փախցին: Երբոր իրենք պարտպ կը պարտին, գտարկաբանութեան ու վասնզաւոր այցելութիւներու կանցքնեն առեննին: Զերկընցքնեմ, ինչ օգուտ է որ ամմնն աղեկ բաները սորվեցնեն զաւկըներնուն, երբոր գործքով չար օրինակ տալէն ուրիշ բան չեն ըներ: իրենց ամմնն խրատներն յորդորանքների յանդիմանութիւններն ու պատփմները սորվեցնեն բանի մը չեն դար, զաւկըներնին ամմնեին բարի կրթութիւն չեն տաներ, քրիստոնէական գաստիարակութիւն չեն ունենար, բարի զաւկըները չեն ըլլար: Վասն զի չար օրինակը շատ առելի ուժ ունի զիրենք դէպ ՚ի չարը քաշելու, քան թէ խրատը

գեա՞ ի բարին . վասն զի “ թէ որ խօսքը ձայն մըն է՝ որ կը լսուի , գործքը որոտմունք մըն է՝ որ մարդուս ան- կը մաները կը թնդացընէ , , , կըսէ սուրբն Բեռնարդոս . վասն զի “ որուն որ վարդը նախատելի է նէ , հարկ է որ խրառն աւելի նախատելի ըլլայ , , , կըսէ մնծն Գրի- գոր :

Ետք կը գանգըտին հայրերն ու մայրերն որ ինչո՞- ջաւկըներնին բարի չեն ըլլար , խելւընին չի հասնիր որ ինչո՞ւ զաւկըներնին ախտաւոր կըլլան : Թող իրենք իրենց վայ գանգըտին որ իրենք են զաւկըներնուն գէ- շութեան պատճառ . բարի օրինակ չիտալով որ պար- ողկան են առլու , և հազարումէկ չար օրինակներ առ- լով . Թող հասկընան մէյմը որ առանց բարի օրինակ տալու զաւկըներնուն անկարելի է բարի և քրիստոնէա- կան կրթութիւն տալ իրենց , և առանց քրիստոնէական կրթութեան անկարելի է որ բարի զաւկըներ ըլլան : Թէ որ ամմեն բարի կրթութիւններով ու բարի օրինակ- ներով այնչափ գժար է բարի զաւկըներ հասցընելլը . մըշափ աւելի գժար կըլլայ երբոր չար օրինակ ունենան աշւընուն գիմացը : Ըստ շատ կրեայ ըլլալ որ մարմնա- ւորի կողմանէ ազէկ ըլլան , բայց հոգեորի մէջ միշտ գէշ կըլլան . միշտ ախտաւոր , և արքայութեան Շամբան երթալու տեղը գէա՞ ի գժոփք կը վազեն կէրթան :

Իսկ թէ որ բարի կրթութիւն չեն կրենար աար զաւ- կըներնան ան հայրերն ու մայրերն որ թէ և ամմեն պէտք եղածը կը սորվեցընեն զաւկըներնուն , բարի երաները պահառ չեն ըներ , բայց չար օրինակ կու- տան , հապա ինչպէս կրենան բարի կրթութիւն տալ տ- նոնք՝ որ ոչ բարի օրինակ կուտան և ոչ պէտք եղածը կը սորվեցընեն զաւկըներնուն , մանաւանդ թէ իրենք կըլլան առջինը չար սկզբունքներ զաւկըներնուն միտքը խօթելու և գէշ բաներ սորվեցընելու իրենց : Սոսկա- լըն բան . բոլոր զաւկըներով թոռներով տնով տեղով անօրէն մարդիկ կըլլան . ու թէ որ մէ կը մէջերնէն աղէկ ելլէ նէ՝ այ մեծ հրաշքն է , այ չնորհքին մեծ յաղթա- նակն է . վասն զի բնական կերպով եղածն ան է որ գէշերուն զաւկըները գէշ կըլլան , ինչպէս սուրբ գիրքը կըսէ . “ Որդիկ պիղծք լինին որդիկ մեղաւորաց , , ,

իմացանք որ բարի օրինակն այսչափ հարկաւոր է և զեր ալց բարի կրթութիւն տալու համար . բայց ի՞նչ

կերպով հայրերն ու մայրերը բարի օրինակ պիտի տան։ — Պէտք է որ ճշմարիտ քրիստոնեայ ըլլան, վարչերնին սուրբ աւետարանին տուած կանոններուն յարսմար ըլլայ, բարեպաշտ ու ջերմեաւանդ ըլլան, այ երկիրւզն ունենան։ Առանց ասոնց, թող որշափ կուզեն նէ ջանան, բարի օրինակ չեն կրնար տալ. առանց իմանալուն չար օրինակ կուտան, մէյմը մէկ բանին՝ մէյմը մէկալ րանին մէջ. վասն զի տակուալ՝ մէջի եղած գինին ու ըիշ գինի չի տար. թէ որ մէջի գինին աղէկ է նէ՝ տղէկ կուտայ, թէ որ քայլած է նէ՝ քսցիած։ Ասանկ ալ ծնողք, թէ որ ներքուատ աղէկ են նէ՝ գրստանց ու բարի օրինակ կուտան, թէ որ գէշ են՝ հարկ է որ գըրուտանց ալ չար օրինակ տան։

Այ հայրերուն ու մայրերուն՝ որ իրենց որդւոցը չար օրինակ կուտան, հազար վայ: Թէ որ ինչ և իցէ մարդու՝ որ չար օրինակով ուրիշի գայթակղութիւն կուտայ՝ աւելի լաւ է որ վիշը մեծ քար մը կապած զինքը խորունկ ծովուն մէջ ձգէ, « Լաւ է նմա ելթէ կափիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա, և ընկղմիցի ի խորս ծովու,, . (Մթի. ժշ. 6.) Հապա ինչ կըլլայ ան հայրերուն մայրերուն վիճակն որ գայթակղութիւն ու չար օրինակ կուտան զաւկըներնուն։ Կը սոսկայ մարդ սուրբ գրոց մէջ կարդալով ան հայրերուն ու մայրերուն ըրածն որ զաւկըներնին մորթեր զոհ ըրեր են ստանային։ « Զոհեցին զուսաերս և զդսաերս իւրեանց դիւաց,, . (Սլմ. ճե. 37:) Հապա որչափ աւելի մեծ անդթութիւն ու բարբարոսութիւն կընեն ան հայրերն ու մայրերն որ զաւկըներնուն չար օրինակ տալով չէ թէ անոնց մարմինը միայն կը զոհեն ստանային, այ նաև հոգին որ Քնի անգին արունովը գնուած է, ի՞նչ կըսէիք, թէ որ աեանէիք հայր մը կամ մայր մը որ գտնակը խեղճ զաւկին վիշը գնէր զինքը մորթելու. արունիդ կը պազէր սոսկալէն, հայր չէ՝ մայր չէ՝ կըսէիք, այլ գազաններէն ալ գէշ, վասն զի անոնք ալ տառնկ անդթութիւն չեն ըներ։ Բայց անհամեմատ աւելի մեծ անդթութիւն ու բարբարոսութիւն է ան հայրերուն ու մայրերուն ըրածն որ զաւկըներնուն չար օրինակ կուտան. վասն զի զաւկընին մորթողներն անոր մարմնաւոր կեանքը միայն կը վերցընեն. իսկ զաւկըներուն չար օրինակ ու գայթակղութիւն առողջներն՝ անոնց հոգին

կապաննեն, ու սատանային կուտան գժոխք առնելու : Արանկ սոսկալի անգթութիւնն ու բարբարոսութիւնն ինչ պատիմ պիտոր ունենայ այսէ . խեղճ հայրեր ու մայրեր, գժոխքը պիտոր ըլլայ ձեր յաւիտենական պատիմը . հոն զաւկըներնուդ հետ ան զարհուրելի բան, տին մէջը գատապարտուած՝ տնոնց անէծքները պիտոր լունք յաւիտեան . հազար անգամ աւելի աղէկ էր, պիտոր ըսեն, որ գազան մը ծնած ըլլար զմեզ, գոնէ մազի այ գէմ ընել չեր սորմեցներ, ու հոս չեինք գատապարտուեր . ինչ օգուտ որ զմեզ աշխարհք բերիք, երբոր արքայութեան համար զմեզ մնցցնելու տեղն՝ ինչ պէս որ այ կամքն էր, ձեր չար օրինակներովն ու գէշ կրթութեամբը որ մեզի տուիք, գժոխքի համար զմեզ մնցցուցիք : Ի՞նչ օգուտ որ մեր մարմնոյն վրայ այն չափ հոգ աարիք, երբոր ամեննեին անհագ եզաք մեր հոգույն : Ի՞նչ օգուտ որ մեզի այ երկիւղը ժառանդութիւն ձգելու տեղը՝ հարստութիւն ձգեցիք : Ա՛հ, անկարելի է բացատրել իրենց գոռումը գոշումը, առւած անէծքնին, սոսկալի հայհոյանքնին հօրերնուն մօրերնուն գէմ . իրենց գատապարտութեանը պատճառ ըլլալուն համար . հարկ չիկայ որ սատանաները տան չեն զանանք, զաւկըներէն քաշածնին հերիք է :

Անանկ է նէ, հայրեր, ու մայրեր, քննեցէք իորդմատնքնիդ, աղէկ քննեցէք . ու թէ որ պակսեր էք ինչուան հիմաց զաւկըներնուդ բարի կրթութիւն տալէն, զջացէք, այսէններում խնդրեցէք ապաշխարեցէք : Թէ որ ըրած պակսութիւններնուադ ճար ընելու ատենն անցեր է նէ, այ ոտքը դիմեցէք որ ողորմի ձեզի . իսկ թէ որ դեռ կրնայ ճար ըլլուիլ ըրեք ամսէն ջանք բանեցնելով զաւկըներնուդ բարի ու քրիստոնէական կրթութիւն տալու : Իայց շիմուանաք որ իրաւցնէ քրիստոնէական կրթութիւն տալու համար իրենց պէտք է պղտիկուց սկսիք, պէտք է հաւատքի բաները՝ սուրբ աւետարանին տուած կանոնները՝ քրիստոնէի մը ամսնն պարտքերն աղէկ սորմեցնէք իրենց, և աղօծք ընէք իրենց համար . պէտք է զդուշութիւնն ընէք վլսանին, դիտէք իրենց վարժունքը, յանդիմանէք ու պէտք եղած ուղղ պատժէք ալ դիրենք : Ասսնցմէ ի զատ մասնաւոր շանք պէտք է ընէք բարի օրինակ ասլու իրենց ամսնն բանի մէջ : Ասսնկով կրնաք ապահով ըլլալ որ զաւկը .

Ներնուգ բարի կրթութիւն առւած կըլլոք . ու բարի կրթութիւն առւած ըլլալով , կունենալը ան անպատմիշ միփիթարութիւնն՝ անոնց հետ մէկուղ դանուելու արդայութեան մէջն , ու վայելելու ան երջանկութիւնն որ ած պատրաստեր է , ու եօ ալ պրանց կը բազմամ ձեզն :

ՅՈՐԴՈՐԾԿ ՀԱՅ.

Յառաներան իրենց ուրբաջն անեցոծ դարձուք :

Ինչպէս առաջուց ըստ , ած իր չորրորդ պատուի բանքով “Պատռւեա զհայր քո և զմայր , . չէ թէ մայն կը հրամանէ որ զաւկըներն իրենց ծնողքը պատռւեն . այլ նաև ամմն հպատակ իր տէրն իր մեծը : Ուստի թէ ինչպէս հպատակ մը իր ափրոշն՝ իր թագաւորին պատճի պիտոր այս , ինչպէս զաւակ մը իր ծնողքը պի . առոր պատռւէ . ձեզի տանը բացատրելէն ետքը՝ հիմայ պէտք է բացատրեմ թէ ծառաներն ու ազախիններն աղ ինչ պարտք ունին իրենց ափրոշն և ինչպէս իրենց աերը պիտոր պատռւեն :

Սառաներուն և ազախիններուն պաշտօնն՝ անարդ և ամբշնալու պաշտօն չէ , մի կարծէք . այլ թէ որ աղէկ մասածելու ըլլոք նէ , պատռւաւոր պաշտօն մըն է , վասն զի քն տէրն մըր ազնուականացուց ծառայութիւնը՝ եր բոր ըստա որ չէր եկած ուրիշները ծառայեցընելու . այլ ինքը ծառայ ըլլալու . ուրիշներուն ծառայելու . “ Որդի մարդոյ ոչ եկն պաշտօն առնուց . այլ պաշտելու . (Մատ . կ . 28.) Սառայութիւնը գովելի և առաջինական պաշտօն մըն է , վասն զի շարունակ եղբայրսիրութիւնը ըննել է՝ ուրիշն պէտքը հոգալով . Սառայութիւնը պատռւաւոր միջակ մըն ալ է ինչպէս տէր ըլլալք . վասն զի թէ որ տէրերն ած գրեր է՝ իր իշխանութեանն իր մծութեանն իր աերութեանն օրինակ ըլլալու . ծառաներն ալ ինքն ընտրեր է որ քնի խոնարհութեանն աղ քատութեանը ծառայութեանն օրինակ ըլլան : Ուստի ծառայութիւնն անանկ միջակ մըն է որ՝ մէկն անուն

շարտեակ մեծ մեծ արգիւնքներ կրնայ վաստվելու արցայութեան համար . անանկ միջակ մըն է որ՝ միկն ան պիճակին մեջը քիչ մը ջանքով իր պարտքերն աղեկ կրնայ ընել . ու գիւրաւ փրկութեան համիլ :

Առ պարագերուն վրայ Պօղոս առաքեալ շատ աեզ կը խօսի իր Թղթերուն մէջ , և ազւոր ազւոր խրամներ կուտայ ծառաներուն : Մաֆկ ըրեւբ ըստածները , աշխարհաբառ կը բերեմ՝ դրաբառ վկայութիւններով մեզ չիձանձրացնելու համար , որ չեք հասկընար : Եփեսցւոց Թղթին մէջը կըսէ . “ Ծառաներ , տէրերնուդ հնազանդ եղիք սրտանց և ահուգողով ինտոր որ գնի ծառայեիք . չէ թէ միայն ուրիշներուն առջին մարդկանց հանոյ ըլլուլու համար , այլ նաև առանձին գնի ծառայելու պէս , այ հանոյ ըլլալու համար , այ կամքն ընելու համար . գիտցիք որ ամմեն ըրածնուադ վարձը պիտոր առնեք այժմ , . (Ղ. 5.) Կողոսացւոց Թղթին մէջն ալ կըսէ . “ Ծառաներ , տէրերնուդ որրուանց ծառայեցէք . գիտցիք որ օր մը մեծ վարձք պիտոր ընդունիք երիկինքը . իսկ գէշ եղողն , իր գէշութեան պատիժը պիտոր քաշէ , . (Ղ. 23.) Ցիմոթէոսի գրած ուժի Թղթին մէջն ալ կըսէ . “ Որոնք որ անհաւատներուն կը ծառայեն՝ պարագկան են տէրերնին պատւել , որ շլլոյ թէ իրենց պատճառաւն այ անունն ու սուրբ հաւատքը հայհոյոսի . իսկ որոնք որ քրիստոնայ տէրոջ կը ծառայեն . պէտք չե որ անարգեն զինքը . վասն զի եղբայրնին է , այլ սիրով պարացկան են ծառայելու իրեն , . (Ղ. 1.) Իսկ Ցիտոսի գրած Թղթին մէջ կըսէ . “ Ծառայք պէտք է որ հնազանդ ըլլան կըս տէրերնուն , ջանալով ամմեն բանի մէջ անոնց հանոյքն ընել , անոնց գէմ ցիտոսիլ . ուզտածնուն գէմ ցինել , բան ցիտոզինալ . հաւատարիմ ըլլալ տէրերնուն , գնի սուրբ հաւատքին պարծոնիք ըլլալու համար , . (Ղ. 9.) Այսոնք և ասոնց նման ուրիշ շատ ազւոր խրամներ կուտայ սուրբ առաքեալը ծառաներուն , որ իմանան իրենց պարտքերն որ ունին տէրերնուն : Բայց գուք ոչ աղեկ կրնաք իմանալ առ իր ըստածներն , և ոչ ամմեն ըստածը մոքերնիդ կրնաք պահել , թէ որ չիմեկնեմ զանոնք ու չիրացատրեմ . ուստի ձեր գիւրութել համար ամմեն պարտքերնիդ մէկ կըսեմ ու կըսեմ որ մէկ պարտք մը միայն ունիք , այսինքն հաւատարիմ ըլլ

լալ ձեր տիրոջը : Ու որպէս զի հասկընաք ի՞նչպէս պի-
տոր ըլլայ առ ձեր հաւատարմութիւնն և ի՞նչ բաներու
գոյց , իրեք տեսակ հաւատարմութիւն կը բաժնեմ ,
որտի լեզուի և ձեռքի , և հիմայ ձեզի իրեքն ալ կը բա-
ցատրեմ :

Առ ի՞ հաւատարմութիւնն որ ծառաներն իրենց տի-
րոջը պարտըկան են ունենալու՝ սրտի հաւատարմութիւն
է , այսինքն պարտըկան են իրենց տիրոջը վրայ ազէկ
սիրտ ունենալ , անանկ որ՝ տէրերնին մնծարեն ու սի-
րեն : Կափ մնծարեն . վասն զի տէրը ծառային մնծա-
ռորն է , ուրեմն թէ որ մնծաւոր է՝ պէտք է ծառան
զինքը մնծարէ . Պօլոս առաքեալին խօսքն է . “ Որք
միանգամ ընդ լծով ծառայութեան իցեն , զիւրացան-
շիւր տեարս պատուոյ արժանի համարեացին ,, . (Տ .
Տիմ . կ . 1 .) այսինքն ծառաները պարտըկան են տէ-
րերնին պատուոյ արժանի սեպէլ . ըսել կուզէ որ հե-
րեք չէ տէրերնին դրսուանց միտյն պատուելն ու մնծա-
րելը՝ ծռելով , խոնարհութիւն ընելով , ձեռք պազնե-
լով և այն . այլ պարաըկան են սրտանց ալ անոնց վրայ
համարմունք ունենալ , անոնցմէ պատկառիլ : Իրաւ .
տէրեր կան որ կարելի չէ վրանին համարմունք ունե-
նալ , զիրենք մնծարել . այնչափ մոլութիւններ ու պակ
սութիւններ ունին , այնչափ գէշ բաներ կը տեսնուի
վրանին , ու բերներնէն այնչափ գէշ բաներ կը լսուի .
Բոյց ած չի հրամմեր որ տէրերնուուգ մոլութիւններն ու
պակսութիւնները մնծարէք . վասն զի ասիկայ գէշու-
թիւնը մնծարել կը լսոր , գէշութեան վրայ համարմունք
ունենալ՝ տտելու և վար զարնելու տեղը . հազար կը
հրամմէ տէրերնիդ մնծարել . այսինքն անոնց իշխանու-
թիւնն որ այ տեղը ձեզի կը հրամմն . ըսել է որ պար-
տըկան էք զած մնծարելու համար զիրենք մնծարել :
Ուրեմն տռանց նայելու իրենց պակսութիւններսն՝ որ
շատ անգամ անոնց հետ աղէկութիւններ ալ ունին .
առանց նայելու ինչ ըլլալին , մտածեցէք միայն ովլ
ըլլալին , այսինքն այ տեղը բռնելնին ձեզի համար . և
առ մտքով վրանին համարմունք ունեցէք , մնծարեցէք
զիրենք , ու սրտանց ծառայեցէք իրենց . այսինքն ա-
նանկ բարեսրտութեամբ և անկեզծութեամբ՝ իրը թէ
քանի ծառայէիք , ինչպէս առաքեալը կը լսէ . “ Ծառայք .
հնազանդ լերուք տէրանց ձերոց մարմնաւորաց միա-

մառվեամբ սրտից ձերոց , որպէս և Քնի „ . (Տիեւ . Է . 5 :) Շատ շատ՝ թէ որ տէրերնիդ ձեզի յարմար չէ դար նէ , կրնաք ելլեւ իր ծառայութենէն . բայց քանի որ իր ծառայութեան մէջն էք , պարտըկան էք զինքը մծարելու իբրեւ ձեր մծաւորը :

Բայց մծարելը հերիք չէ , պէտք է սիրեք ալ տէրերնիդ . վասն զի թէ որ ած կը հրամմէ ինչուան թշնամինս ալ սիրել , ատմիկը , հրեան , հեթանոսն , իրենց բարիքն ուղել , օգնել կրցածնուս չափ իրենց կարօտութեանն՝ ինչպէս որ կուզենք որ ուրիշը մեզի ընէ , հապա որչափ աւելի ծառայ մը պարտըկան է աս կերպով իր տէրը սիրել , որուն առանք կը կենայ , հետը կապրի , տէրն իրեն վստահացած է թէ անձն և թէ ունեցածն , ու տիրոջմն է իր կերակուրն ու զգեսան որ ուրիշ տեղոց գտնելու համար՝ շատ աւելի պէտք էր աշխատեր , չեմ գիտեր ալ որ կրնար գտնել : Ուկեմն այնչափ պարողկան են ծառայք տէրերնին սիրելու . ինչուան կրսէ ուաքեալն սր պէտք է ամմն բանի մէջ անսնց հաճոյքն ընեն , ամենսին ուղածնուն գէմ չընեն . “ Ծառայից՝ իւրեանց տերանցն հնազանդս լինել և հաճոյայ յամենայնի , մի հակառակովս „ . (Տիտ . բ . 9 :) Այն չափ հարկաւոր է աս սէրն որ՝ իր տէրը չխիրող ծառայ մը ոչ երբեք ազէկ ու հաւատարիմ ծառայ կրնայ ըլլալ , այլ անարդ մատնիչ մը :

Ըստ տղէկ է , հայր սուրբ , բայց թէ որ գիտնայիր ինչ ձանձրտի աէրեր կան գէշ բնութիւն ունեցող՝ որ պոռալէն կանչելէն ուրիշ բան չեն ըներ , ծառաներնին կը նախատեն՝ հոգինին կը հանեն , անանկ որ գիրենք սիրելի ընելու տեղն՝ ատելի կընեն : — Իրաւ է . գիտեմ . բայց գիտեմ ալ որ շատ անգամ ձեզմն է պատճառը . վասն զի ամենսին խօսք մը չէք ուղեր լսել . չէք ուղեր որ պակսութիւննիդ ըսուի , մէկէն խօսք մը լսելու որ ըլլաք՝ վկզերնիդ կը տնկէք , չխտալու պատասխանները կուտաք . մէկ մը աս բանին՝ մէկ մը ան բանին մէջ կը պակսիք անհոգ կը լլաք . ետքը կուզեք որ տէրերնիդ քարե արձան ըլլայ . բան մը չխանսէ , բան մը չքանէ : Դնենք ալ որ յանցանքը բոլորովին տէրերնուգ ըլլայ . ձանձրալի ըլլան , գէշ բնութիւն ունեան , պոռան կանչեն , զձեղնախատեն , հոգինիդ հանեն : Թէ որ ատանկ կընեն նէ՝ գէշ է ըրածնին , եկած

կերտելի անսոնց ալ կմանցընեմիրենց պարտքը . բայց ա-
առ համար կրնաք գուք առել դիրենք . իրենց գեմ
խօսիլ . վրանին գեշ զուրցել , իրենց անեծք տալ . ինչ
պէս շատերը կընեն . Չե , սիրելի որդիքս , չէ . ծառայ
ըլլաք . աղախին ըլլաք , պէտք է կարեկցութիւն աւնե-
նաց ձեր սիրով ձեր խամթաւին գոյց կրքերնին ելած
առենը , որեազ է ան տահենը ձեր համբերութիւնը բա-
նեցնեք , խաչերնիդ սիրով տանիք . արդայութեան հա-
մար մեծ արդիւնք պատրաստէք , Յնին նմանելով որ
ծառայի կերպարանք առած , “ զիերպարանս ծառայի
տաեալ , ” (Փէկո . բ . 7 .) նախատինք ալ կրեց . չոր.
շարանք ալ քաշեց . առանց բերան բանալու . “ Որ բամ-
բատեալ , և ոչ փոխարէն բամբատեր . շարշարեալ , և
ոչ պահեր պատռնացիս , որ աչն արար մնջս , և ոչ դառա-
նենգութիւնի բերան նորա , . (ա . Պէտք . բ . 23 .)
Այսնկ ըրին միշտ բարեպաշտ ծառաներն և աղսիմին-
ները , և սուրբ եղուն . գուրք ալ ասանկ պէտք է ընկը .
ձեր վիճակին մէջը որբութեամբ ապրելու համար , գիտ-
նալով որ ամմնն վիճակ իր խաշն ունի , ու մէկ խաշն ան-
առանելի սեպես ու ձգես նէ՝ շատ անգամ աւելի ծանր
խացի մը կը հանդիպիս : Ինչպէս պատահեցաւ առջկան
մը՝ որուն խիստ ծանր և անառանելի կերենար համբերել
իր խաթունին տուած յանդիմանութիւններուն , քեւ
մը խօսք լսեր նէ՝ արունը գլուխը կը ցաթէկը : Օր քէ
առ անհամբեր աղջիկն ինքիրեն ըստաւ . խենթ աղջիկ .
Բնչ հռա կեցեր աս ցնդած պառաւուն ձեռքէն այսչափ
բան կը քաշես . կարգուէ խալցսէ աս ամմնն նեղութիւ-
ներէն : Քիչ առենէն մէկը գտառ , հետը պասկու-
ցաւ . բայց շատ շանցաւ , սկսաւ երկանը ձեռքէն ա-
նանկ բաներ քաշել . անանկ ծեծ ուտել որ՝ կըտէր .
երանի թէ կարենայի առջի վիճակս գառնալ , պառաւուն
յանդիմանութիւնները ոչինչ են եղեր , չուզեցի թէնթէ
խաչ մը այ սիրոյն համար քաշել . հիմայ հարկ է որ
մինչեւ ի մահ աս ծանր խացը քաշեմ :

Ասիկայ խրատ ըլլայ ձեզի , ծառաներ և աղսիմներ .
ուրիշ գժբախտութեամբ խելք սորվեցեք . տէրերնիդ
աղէկ ըլլան՝ գեշըլլան , սիրելի ըլլան՝ ձանձրալի ըլլան .
ակռայ ակռայի վրայ դրէք համբերեցէք . քանի որ
իրենց ծառայութեան մէջն էք , իրենց պատիւը պա-
հացեք , վրանին աէր ռանեցէք , վասն զի սրաանց հաւա-
ապրմութիւն ռանենալն աս ըսել է :

Մեկու հաւասարմութիւնն որ պետք է ունենաց ակրեանուդ՝ շեղուի հաւասարմութիւնն է ըսի, որ իրեք բան կը պահանջն է. նախ՝ ուռաւ շիզուրցել, շիմարել աւ բերենիդ. և բրորդ. հետեւրնին անշնորհ. կերպով շիփուն, կոպիտ ու հագարա կերպով պատասխաններ շիառ իրենց. երրորդ. մեջուն մեկացն շիյայանել իրենց բաներն ու աանը մեջ խօսուածն ու եղուծը.

Ծառայի մը և աղախնոյ մը վրայ սուտըոց ըլլալին գէշ բան չիկայ: Ի՞նչպէս կրնայ աէր մը տանը բաները հագալ, առւնը կառավարել, երբոր ծառան իրաւը չը մըր. մինչպէս կրնայ աէր մը կասկածներէ դատողութիւններէ խոցօի՛ որ շատ անգամ ընթանեաց մէջ խռովութիւն կը ձգեն, առւնը աակնուռպայ կընեն, թէ որ ծառայինն է յանցանքն և ինքն իր յանցանքը ծածկնու համար հազարումէկ սուտեր կըզուրցէ: Սօստ դուց ծառային և աղախինէն գէշ բան չիկայ. մէկը չի չուահիր ժամանին, ամմնն բանի մէջ աէրերնին կրնան խաքնը ու ծանր մնաս հասցնել անոնց. անոր համար ոչ ած դիրենք աչքըրքիս ժայ ալ՝ անգին ալ կը պատմէ: Մաիկ ըրեւ սուտըոց ծառային մէկուն ինչ հանգիպեցաւ, և խելք սորվեցէք: Երբոր Նեեման առորդի եւեանն Եղիսէ մարգարէին հրաշքովն ըստնացաւ իր բարտութենին. ուղեց ընծայ մը ընէլ մարգարէին: Բայց Եղիսէ չուզեց ամեննեին բան մը ընդունիլ: Աս որ անսաւ Գեեղի Եղիսէ մարգարէին ծառան, մէկէն իշխոնին ետակէն վազեց, աղէկ ոուտ մը կոտրեց որ երկու աղքատ եկեր եին ափրոնն, իրաւ՝ ինքը կարօտութիւն չի չուներ, ընծայ չուզեց առնելու, բայց ան աղքատներն համար քէշ մը ստակ կը խնդրէ: Խցիանն ալ պիտօվ հանեց ուզածին եռապատիկը առւաւ: Երբոր առւն գարձաւ՝ հարցուց իրեն Եղիսէ. ուր գնացեր եիր: Ան ալ բառաւ. Հոս էի, անդ մը չէի գնացեր: Ա՞ս քեզի սուտ մըն ալ. “Չիք երթեալ ծառայի քո ոչյայս կոյս, և ոչյայն կոյս,, . (Ք. թէ գ. 25:) Ան ատենն Եղի. ու յանցանքն երեսին առլով ըստ իրեն. Գեղի պէս սուտըոց, կարծես որ չեմ գիտեր Նեեմանէն առած ըստակդ և իրեն ըսած սուտերդ. անոր համար Նեեմանի բարտութիւնն ալ քու վկադ ու զաւկըներուդ ժամն դայ, և զաւկէ զաւակ մնայ միշտ վրանիդ. “Եւ բարտութիւնն Նեեմանայ յարեսցի ՚ի քեզ և ՚ի զաւակ

քայտեման,,,: Ու մարդարէին ըստել մէկէն եղաւ .
ասանկ կը պատժուին այսէ սուսպուց ծառաները :

Գանք ծառաներուն կոպիտ կերպով խօսելուն , ան-
շնորհք ու հպարտ կերպով պատասխանելուն : Ո՞ աէրը
կրնայ համբերել անանկ ծառաներուն և աղախիննե-
րուն՝ որ մէկ խողին տալը պատասխան կուտան , ամ-
նեին լոել չեն գիտեր , միշտ վերջին խօսող կուզեն ըլ-
լալ , առառալէն չեն գագրիր , կոպիտ և անշնորհք պա-
տասխաններ կուտան , ու աէրերնուն հետ անանկ եղ
խօսին՝ ինչպէս գեղացիի մը հետ : Չէք գիտեր որ մեղք
և աէրերնիդ արհամարհելը . չէք գիտեր որ զիրենք
սրգողընելիդ մեղք է : Կամ իրաւունք ունիք , կամ
յանցաւը էք . թէ որ յանցաւը էք , պէտք է որ լոեք .
հանգարտ կենաք , ու խոնարհութեամբ լսելք աէրեր-
նուգ առւած յանգիմանութիւնը : Խակ թէ որ իրաւունք
ունիք , կրնաք ըսել . բայց չնորհքով պատկառանքը ու
խոնարհութեամբ . թէ որ աէրերնիդ կը համոզուին նէ՝
աղէկ է , ամմեն բան կը լմշնայ . թէ որ չեն , պէտք է
համբերէք ու լոեք . վասն զի ուրիշ կերպով աւելի կը
գրգռէք զիրենք , ու զան կը բարկացընէք : Անոր հա-
մար Սենեկա փիլիսոփան աս խրտաը կուտայ . “ Ցե-
րէրնուգ գիմացը միշտ պէտք է լոեք . կամ իրաւունք
ունենալուն համար . կամ տէր ըլլալնուն համար ց :
Վասն զի , ինչպէս նոյն փիլիսոփան կըսէ . “ վիճաբա-
նելը , գէմ խօսելն և անշնորհք պատասխաններ տացը .
միշտ գէշ է . ինչու որ՝ կամ հաւասարիդ հետ է կոփ-
ուլ , չես գիտեր որ կը յաղթեն . կամ քեզմէ պղտիկին
հետ է , սւասի վատութիւն է ըրածդ . և կամ քեզմէ
մեծին հետ է , ան ատենն ալ խենթութիւն է ըրածդ , ” :
Ի՞նչ եղաւ Ադարին՝ իր խաթունն անարգելուն համար .
Ետքը ետքը տնեն վարնառուեցաւ , գուրաը մնաց , կերա-
կուր ալ չիգառաւ ուտելու : Ասանկ կը պատահի շատ
ծառաներուն և աղախիններուն ալ , որ աէրերնին կա-
նարգեն , բերաննին չեն բռներ :

Խակ ծառայ մը որ սիրոջը տանը մէջ եղածն ու խօ-
սուածը կերթայ գուրաը մէկուն մէկոլին կը պատմէ ,
ո՞հ ի՞նչ գարշելի ախտ է : Հասարակօրէն ծառաներն և
աղախինները հետաքրքիր են տեսնելու և լսելու առնեց
բաներն , ինչուան ոմանք ան գէշ ախտն ալ ունին որ
գրանը ծակէն մտիկ կընեն . և ամմեն բան իմանալէն եա-

քը, բերաննին կը բանան տանը մէջ ու անէն գուրս պատմլու ամմննուն առանց պատճառի: Ո՞րչոփ մարդիկ ետքը ան ծառաներէն առած ծանօթութիւններնին աէրերուն գէմ կը բանեցընեն. Բնչ միւասներ, Բնչ բամբասնկներ, Բնչ կասկածներ, Բնչ յանգուգն դատողութիւններ, Բնչ առելութիւններ ու հակառակութիւններ առիկէց առաջ կուգան գրացիներու մէջ, հարսին ու կեսրոջ, երիկ կնկան մէջ: Բոլորն ալ ծառաներուն և աղախիններուն շեղունին ցիրոնելին, աեսածնին ու լսածնին պատմլէն: Հարսէն լսածնին՝ կեսրոջը կը պատմն, կեսրոջմէն լսածնին հարսին. կնոջն ըրած անըդգութիւններն էրկանը կը պատմն, էրկանն ըրածները կնոջը: ասոնցմէն անանկ անկտրդութիւններ, անանկ տարաձայնութիւններ, անանկ առելութիւններ կը հետեւին որ երբեմն անգարմատնելի կըլլան: Ո՞վէ ասոնց պատճառըն, ասոնց պատաժիանը ո՞վ պիտի այս այս ան ծառաներն և աղախիններն որ հետաքրքիր ու բացրերան են, աեսածնին ու լսածնին առանց պատճառի մէկուն մէկալին կը զուրցեն: Ո՞հ, Բնչ գէշ ախտ է քսութիւնն, ած կը հրամմէ որ քսութիւն ընտղն անիծած ըլլայ, շատերուն մէջը խռովութիւն ձգերուն համար. “Զգառուն անիծանիջիք, զի բազում խաղաղակեցս կորոյս,,. (Սիր. իշ. 13:)

Աւրեմն ծառաներուն կանոնն աս պիտոր ըլլայ. աչք ունենալ ու ցիտեսնել, անկաճ ունենալ ու ցիլսել. բերան ունենալ՝ ու ցիտօսիլ. անանկ որ իրենց վայ յարմարի աազմոսին ըսած խօսքն որ կուռքերուն համար կը զուրցէ. “Բերան ունին և ոչ խօսին. աշխ ունին և ոչ տեսանեն. ականջս ունին և ոչ լսեն,,. (Ճժկ. 5:.) Ասանկ պէտք է ըլլան ծառաներն, իրենց բանին դործքին. միա գնեն, պէտքը չէ հետաքրքրութիւն ընեն ամմն բան աեսնելու, աչք չունեցողի պէտ պիտոր ըլլան. պէտքը չէ ամմն աեսածնին ու լսածնին ուրիշներու զուրցեն, լեզու չունեցողի պէտ պիտոր ըլլան. թէ որ հարցընող ալըլլայ, պէտք է քիչ խօսքով լմբնցընեն, մնչք մըր բանը դիտենք՝ աէրերնուս բանին չենք խառնուիր՝ պէտք է ըսեն: Ասանկով ամմն վատնդներէ աղաս կըլլան, մազքի պատճառ. չեն տար, այ ուզածը կընեն, աէրերնուս ալ համոյ կըլլան, վասն դի մէկը չուզեր որ իր առնը բաները գուրսը խմացուի: Աս է

Աւատարմութիւնն որ ծառաները պարագան
են իրենց ակրոջն ունենալ:

Երրորդ ու վերջին հաւատարմութիւնն է ձեռքի
հաւատարմութիւնը. և իրաւ ասիկայ խիստ հարկաւոր
բան է ծառայի մը: Ազէկ հասկընալու համար որ աս
հաւատարմութեանը կողմանէ ինչ կը պահանջուի ծա-
ռայի մը, պէտք է նախ գիտնալ որ ինչպէս աերը ծա-
ռային հետ գաշնագրութիւն ընելով՝ զինքը պարագան
կընէ անգր ապրուատը աալու, ասանկ ալ ծառան պար-
ագան կըլլայ ակրոջը ծառայութիւն ընելու, և անիկայ
իր աերը ճանշնալու, և ասով իրեք բանի պարացկան
կընէ դինքը. նախ՝ հնազանդելու ակրոջն, անոր ու զածն
ընելու, ինչ աշխատանքի ինչ պաշտօնի համար որ ծա-
ռայութեան մտեր է՝ ան բանին հետ ըլլալու. երրորդ՝
ամենակին ակրոջը բաներուն չեղպցելու, ինչ իցէ պատ-
ճառակրով ինքիրեն բան մը չառնելու. երրորդ՝ ակ-
րոջը բաներուն պահպանութիւն ընելու իրենիներուն
պէս: Աս իրեք բանին պայ է ձեռքի հաւատարմութիւն
որ ծառաները պարացկան են ունենալու իրենց ակրո-
ջը: Ուրեմն ինչպէս որ աերերն անիբաւութիւն կընեն,
արգարութեան գէմ կը մեղանցին, ու հատուցում ընե-
լու պարացկան կըլլան. թէ որ խոստմանքնին չընեն՝
չիտան ծառաներնուն ապրուատը կամ վարձը, ասանկ
ալ ծառաներն անիբաւութիւն կընեն, արգարութեան
գէմ կը մեղանցին, ու հատուցում ընելու պարացկան
կըլլան, թէ որ պարացերնին չընեն իրենց ակրոջը, թէ
որ չի հնազանդին՝ ուր և երբ որ պարացկան են, թէ որ
յանձն առած աշխատանքնին ու պաշտօննին չիկառա-
րեն, թէ որ ազէկ պահպանութիւն չընեն առներա-
րուն որ չեղպցաւի՝ չիկառաւի՝ չարթափ՝ չփփանայ.՝
մահաւանդ թէ որ բան մը առնեն վերցընեն, պէտք է
որ աերերնուն եղած կըատին հատուցումն ընեն:

Բայց նայինք հիմայ որ ծառաներն և ազտիմները
կընեն առ բաները՝ նայինք ինչպէս կը հնազանդին ան-
րերնուն. թաղ առաքեալու որդափ կուպէ՝ ըսէ ծառա-
ներուն որ պատկառանքով ու մեծարանքով հնալուն
գին. սրանց ու միշտ ընեն ծառայութիւննին՝ սեպե-
լով որ Քնի կը ծառային. “Ծառայք, հնազանդ ըն-
բուք տերանց ձերոց մարմաւրոց, անին և գողանին
և միամտութեամբ պախց ձերոց, որպէս և պիտիատից.”

(Եղիշ. շ. 5.) Քանի քանի անդամ տէրերնաւն հրա-
մանը չե՞ն ըներ . քանի քանի անդամ հրամմանին գետը
կընեն . քանի քանի անդամ հրամմանը ընեն նէ ալ,
ուշ կերպով անհռութեամբ վեր 'ի վերոյ կընեն . քա-
նի քանի անդամ հրամմանը կընեն ալ նէ , առառաջով
անշարժք կերպով կատարութեամբ կընեն : 'Նայինք
յանձն առած ծառայութիւննին ու պաշտօննին թնջ-
ուհն կընեն . պարապ անզը կը հրամմէ առաքեալն որ
իրենց ծառայութիւնն ադէկ ընեն , չե թէ երեսովաշ-
ռամմեան համար՝ այլ թէ և տէրերնին շխանսնէ ալ
նէ , մասածելով որ այ կամքն է ըրածնին , և ան ամմնն
անզ է , ամմնն քան կը տեսնէ . "Մի առ ախանէ ծա-
ռայել իրրե մարդահաճոյք , այլ իրրե ծառայք գնէ
առնել զիամն այ , : Իսկ իրենք երբոր տէրերնին հան
է կը տեսնէ , կամ երբ կը վախճն որ կուզոյ տեսնէ .
լու , աշխատանքի հետ կըլլան . իսկ երբոր առ վախը
չունին , հոգերնին չե , կը հանդցին , պարապ կը կենան ,
դաստրիարանութեամբ կանցնեն առեննին . կամ թէ
որ մեծերու ծառայութեան մէջ են նէ , շուտ մը իրենց
շնելու քանի մը բաներն ընելնէն ետքը՝ գնա գտիր գի-
րենց , կառնեն կը քալեն , մէկը խաղալու կերթոյ , մէ-
կառ խմելու , մէկը պարապ պարտելու , մէկալը գիտ-
լու նայելու որուն գլուխը մեծ է որունը պզտիկ . կան
ող որ գիտերները զրասանիր կանցընեն , ու հետեւալ
որը քառներնին գլուխին՝ աղէկ ծառայութիւն մը չեն
կընար ընել տէրերնուն : Իսկ աղախիններուն պարապ
անցուցած առենն թնջպէս ըսեմ . տեղ մը կը խաւես
դրենք՝ ծառայութիւն մը ընելու , քառորդի մը մէջ՝
իւս ժաման մէջ ըլլուզու բան է , իսկ իրենք կես որ կան-
ցնեն , ճամբան ուրիշ աղախիններու կը հանդիպին .
կըսկին խօսիլ որ չի լըննար . ան օրն երկու տանը մէջ
ինչ որ եղած է , մէկմէկու պէտք է որ պատմն ընդ-
ցնեն : Կարճ խօսքով . առեննուն մեծ մասը գատար-
կարտնութեան՝ բամբառանքի՝ պատռուհանները պար-
անըսա կանցընեն , բոլոր առ կորողնեցուցած առեննին
չենք կընար ծառայութեան անցընել , տանը բաները
հազար : Ասրեմն ծառաներն և աղախինները թէ որ չեն
ուզեր խզնմանքնին ծանրացընել . ու տէրերնուն եզան
պատմն պարապկան մաս , պէտք է որ թանան հնազան-
ցէ և անոնց ամմնն հրամմանը կատարել , յանձն առած

ծառայութիւննին ու պաշտօննին ընել, ու պէտք եղած հանգիստնին ունենալին ետքն՝ ամմն առանձին տէրեր նուն համար բանեցնել:

Բայց թէ որ տէրերնիս անանկ բաներ հքամմէ՝ որ շըլուիր, թէ որ կիրակինիս ալ չփթողու որ պահենք, թէ որ ուզէ իրեն անիրաւութեանը կամ մեղքին դործակից ընել զմզ, բնչ պիտոր ընենք, պիտոր հնազանդինք իրեն, պիտոր ընենք ուղածը:

Չէ, առ բանին մէջը ազատ էք, ու մտնաւանդ պարտը կան էք չիհազանդելու իրենց. պէտք է ան առենք միրտ ընելք ու ըսէք որ իրենց ուղածն ընելու համար այ ուղածին գէմ չէք կրնար ընել՝ որ ամմնէն մեծ տէրերնիդ է. “Հնազանդել պարտ է այ առաւել քան մարդկան,, . (Գործ. Ե. 29.) Պէտք է ըսէք ինչպէս Յովսէփ գեղեցիկին իր խամթունին ըստու. Բնչպէս կըրնամ առ բանն ընել որ մեղք է. “Զիսրդգ առնիցեմ զբանդ զայդ . . . և մեզանցիցեմ առաջի այ,, . (Ծննդ. լի՛. 9.) Թէ որ առ պատապիսնը կը բաւէ նէ, աղէն է. թէ որ չէ, ու կըստիպեն զձեղ խղճանանքի գէմ ընել. (Թողուցէք զիրենք, ելէք ան անէն, ուրիշ տէր փնտըռեցէք, ու ջանացէք անանկ առան մը գտնել որ հոն բարեպաշտ և երկիրազած մարդկանց հետ ըլլայ բաներնիդ: Աս ջանքը մանաւանդ հայրերն ու մայրերը պէտք է ընեն. զաւկընին ծառայութեան գնելու առենն՝ աղէն նային որ ուր կը գնեն. վասն զի շատ անգամ անմեզ զաւկըներնին ծառայութեան մանելու առեն՝ աղաւնի կը նմանին, և ետքն օձէն ալ շարապիտ կելլէն:

Իսկ գողութեան վրայ գալով, կան ծառաներ և զախիններ որ ծախտընելու առեն՝ վերագիր ընելու առվորութիւն ունին, ստակ մը առ բանին վրայ՝ երկու ստակ մէկալ բանին՝ կըլլայ խուռուշ մը երկու խուռուշ, և ամսու գլխուն խել մը բան կըլլայ: Անանիներ ալ կը գտնաւին որ՝ այսօր զոյդ մը գուրապայ, վառ շապիկ մը, մէկալն օր թաշկինակ մը կը վերցընեն, մէկուն թիւն ասլով որ գործածած մաշած են, տէրերնուն չի վայլեր որ ալ գործածեն: Կան ալ որ ուրիշ ծառայեցընելու պատճառանքով կամ ողորմաթիւն ընելով մէկուն մէկալին հաց գինի ալուր կուտան, առանց տէրերնուն հարցընելու: Ուրիշներ ալ կան որ՝ ինչ

դանեն՝ պան պէս կը կրծին, զինի չփանեն՝ մէկւն բայնը կը փորձեն. ամմեն քանի համաստ ընել կուզեն, իրենց բաժինովը գոհ չեն ըլլար: Խեղճ մարդիկ, ասանկով խզմտանքնիդ կը բեռնաւորէք, քիչ քիչ անդնկ կը ծանրացընէք բեռնիդ որ զձեզ ինչուան գժախըը կը քաշէ կը տանի: Թէ որ հոգինիդ ալ չեզ մտածեր նէ, գոնէ մտածեցէք որ ըրածնիդ ծածուէ չի մնար, կիմացուի, ու հացերնիդ կը կորսընցընէք:

Մի ըսէք որ գողութիւն չէ ըրածնիդ, պղաի բաներ են. վասն զի շատ պղափիկ քովէ քով գնելով մնծ կըւ ըս: Ասկեց ՚ի զատ ՔՄ տէրն մեր կըսէ. քիչին մէջը հաւատարիմ եղրղը՝ շատին մէջն ալ հաւատարիմ կըլլայ. խէ ով որ քիչին մէջը հաւատարիմ չէ, շատին մէջն ալ չըլլար. “Ուր ՚ի փոքուն հաւատարիմ է, և ՚ի բազմին հաւատարիմ է. և որ ՚ի փոքուն անիրաւ, և ՚ի բազմին անիրաւ է,,.” (Վ. ժղ. 10.) Մի ըսէք որ վարձքեր նիդ խիստ քիչ ըլլալուն համար, տշխատանքնիդ առած վարձքերնէդ աւելի ըլլալուն համար կընէք ատ համար. ակութիւնները, վասն զի ատ պատճառը չանցնիր, նր եկեղեցին չշնդունիր ատ պատճառը, դատաղարտեր է: Թէ որ վարձքերնիդ իրաւ քիչ է, բաներնուդ ձեռք չար նէ, ըսէք աէրերնուդ. մտիկ չընէր նէ, ած ուղարձած է: ուրիշ աէր կը գտնէք. չէ թէ գողնալով ձեր վարձքն աւելցնէք, որ ամեննեին կարգի կանոնի գէմէ:

Բաց ՚ի գողութիւն չընելին, պարտըկան ալ է ծառայ մը իր տիրոջը բաներուն իրեններուն պէս պահ. պանութիւն ընել ու զգուշանալ: Կան ծառաներ և ազախիններ՝ որ չեն զգուշանար, կը կոտրեն, կը կորոշնցնէն, կը փճացընեն ատնը բաները. հոգերնին չէ որ մտմը կամ կանթեցն առանց հարկաւորութեն վառի, կրտքը պարապ տեղը մաշի, ըրինձն աւրուի, պառուզները փառին, ամմեն բան բորբոսի. անանկ ծառաներ գոն որ հէրիք է որ իրենք ապրուստնին ունենան, վարձքերնին առնեն, փոյթերնին չէ որ տէրերնուն բաներն աւրուեր է՝ փճացեր կամ գողցուեր է: Խեղճ մարդիկ, գիտէք ինչ կըսէ առաքեալը. “Ուրբ զայսապի. պոն գործին՝ արժանի էն մահու. և ոչ միայն որ զայն առնեն, այլ և որ կամակիցն լինին գործելեացն. (Հաս. ա. 32.) Ըսէլ կուզէ որ քիչ առրերութիւն կայ գողնալուն ու թող տալուն մէջն որ գողցուի, եր-

բոր մէկուն պարտքն է արդիլելը . քիչ տարբերութիւն կայ փնացնելուն ու թող տալուն մէջն որ փնանայ , կորսընցընելուն ու թող տալուն մէջն որ կորսուի : Անոր համար Յափոր նահապեաը քանի որ Լաբանայ ծառայութեան մէջն էր , ցրտին ու տաքին՝ գիշեր ու ցորեկ պահպանութիւն կըներ անոր ոչխարներուն և անասուններուն . գաղաններուն կերածն ու գողերուն տարածն ինքը կը վճարէր . “ Զգազանարեկն ոչ բերի առ քեզ , այլ ես յահձնէ տուժէի զգողունի տունջեան և զգողունի գիշերոյ . զցերեկ այրեալ լինեի ՚ի տօմոց . և զցայդ ՚ի ցրաոյ . հատեալ էր քուն յաշաց իմոց , . (Ծն . լա . 40 :)

Խօսքս հոս լմընցընեմ . ծառաներ և աղախիններ . կուզէք ձեր պարտքը կատարելու , կուզէք ատ վիճակին մէջը փրկութեան հասնելու , իրեք կերպ հաւատարմութիւն պէսաք է ունենաք , աղէկ մոքերնիդ պահեցէք . արտի լեզուի և ձեռքի հաւատարմութիւն : Սրտի հաւատարմութիւն՝ որ տէրերնիդ պատուէք ու սիրէք , և իրենց պահսութիւններուն համբերէք : Լեզուի հաւատարմութիւն՝ որ անկեղծ ըլլաք . խոնարհութեամբ ու չնորհքով խօսիք տէրերնուդ հետ , տանը բանելը գուրզ մէկին մէկալին շիպատմէք : Ձեռքի հաւատարմութիւն՝ որ աշխատիք ընէք ինչ որ տէրերնիդ կը հրամմէ . բաց ՚ի այ հրամանին դէմ եղած բաներէն . ձերը չեղած բանին ձեռք չփառցընէք , չառնէք . ու տէրերնուդ բաներուն վրայ աչք ունենաք . ձեր բաներուն պէս պահպանէք : Աս իրեք տեսակ հաւատարմութիւնն ընելու ըլլաքնէ , արժանի կըլլաք մահուան ատենը գտի բերնէն լսելու . Ազրիս , հաւատարիմ ծառայ . որովհետեւ պահպանէք մեջ հաւատարիմ եղար , եկուր որ քեզի մնեցը տամ . եկուր մտիր քու տիրոջդ ուրախութիւնն ու երջանկութիւնը վայելէ . “ Ազնիւ , ծառայ բարի և հաւատարիմ , որովհետեւ ՚ի սակաւուգ հաւատարիմ ես , ՚ի վերայ բազմաց կացուցից զքեզ . մուտ յաւրախութիւն տեսառն քո , . (Մրն . ին . 21 :)

ՅՈՐԴԱՐԱԿ ՃԼԵՒ.

Տերեւոն իրենց ծառայիցը առեցած դաշտուը :

Ակրուն ինգիր մըն է որ արգեք ահը ըլլալն աղեկ է թէ ծառայ։ Ծառաներն որ չարունակ աշխատին ու հազանգին պիտոր, յանդիմանուն չեխ պիտոր լսեն, շատ աւելի լաւ կը սեղեն ահը ըլլալը ։ իսկ աէրերն որ պէտք եղածը չեն կրնար ընել տալ, կը առնջուին, մէյմը աս բանիս՝ մէյմը ան բանին համար կիրք կելլեն, շատ անդամ ծառայից վիճակին կը նախանձին, ծառաներն իրենցմէն երջանիկ կը սեղեն : Բայց ամմեն վիճակ իր խաչն ու նեղութիւններն ունի . ամմենքնիս ալ ոդար-պղկան ենք՝ մէկն աս՝ մէկալն ան կերպով աշխատաելու, ու թէ որ ծառաները նիւթական աշխատանք կընեն նէ՝ աէրերը հասարակօրէն մտաւոր աշխատանք ունին որ աւելի կը հոգնեցընէ . ուստի ով որ չաշխատիր՝ կուզէ թագաւոր ըլլայ՝ կուզէ և պիսկոպում՝ կուզէ արքա-դոն Պապ՝ աղեկ մարդ ըլլար, գատարկապորտ մարդ կուզայ . ուստի թէ աէրերն և թէ ծառաներն իրենց վիճակին դոհ՝ կը ըսպիին՝ թէ որ պարտքերնին աղեկ կատարէին, ծառաները աէրերնուն, աէրերը ծառաներնուն : Ծառաներուն պարտքն ըսի անցած կիրակի . այսոր աէրերուն ալ պիտոր ըսեմ:

Բայց գեռ ցակասձ՝ հարկաւոր բան մը ունիմ ըսե-լու . ինչպէս որ ծառաներն և աղափինները պէտք է աղեկ աէր մը վիտըռնեն, այսինքն չէ թէ աէր մը որ ա-մելի վիճարէ, կերակուրը գինին շատ առյ. հապա աէր մը որ բարեպաշտ քրիստոնեայ ըլլայ, այ վախն ունե-նայ, չէ նէ՝ մարմնաւորին կողմանն բաներն աղեկ ալ եր-թան, հոգմորին կողմանն գէշ կերթան, ասանկ ալ աէրերուն մեծ ջանքն ան պիտոր ըլլայ՝ ծառայ և աղա-փին վիտըռնելու առեն որ ոչ այնչափ չնորհքով ու ճարպիկ ըլլան, որչափ ջերմեռանդ՝ երկիւզած՝ բարի վարք ունեցող. վասն զի ծառայ մը՝ աղափին մը՝ որ այնէ չ վախնար, մոլութիւններու աէր է, ինչ ծառայութիւ-

մարդ կը յուսայ իրմէն : Ով որ այ հաւատարիմ չէ . մարդ չի հաւատար որ մարդկանց հաւատարիմ ըլլայ , և ունենայ ան իրեք տեսակ հաւատարմութիւններն որ ծառաները պարտըկան են ունենալու , այսինքն արտի լեզուի և ձեռքի , ինչպէս որ անցած կիրակի ըստ : Պետափրէսին ամմնն բանն յաջող գնաց կըսէ սուրբ դիրքը . վասն զի Յովսէփ գեղեցիկին պէս ծառայ մը ունէր . “ Եւ օրհնեաց տէր զտուն եգիպտացոյն կան Յովսէփայ , և եզէ օրհնութիւն տեսան ՚ի մէրայ ամմայն ընչեց նորա ,, . (Ծնն . լթ . 8:) Լաբանայ ամմնն բանն յաջող երթալուն պատճառն՝ Յակոբ նահա . պէտին պէս ծառայ մը ունենալն եղաւ , ինչպէս ինքը կը վկայէ . “ Հմայեցի զի օրհնեաց զիս ած յոտին քսւմ ,, . (Ծնն . լ . 27:) Անանկ է նէ՝ գէշ ծառայ ունեցողներուն բաներն աղէկ չեն կրնար երթալ . ուրիշ չարէք ալ չընեն տէրերնուն նէ , գոնէ աղէկ անուննին կորպնցընել կուտան , զաւկըներնուն չար օրինակ կըլլան իրենց մոլութիւններովը . վասն զի անոնց հետ տէտո վարուելով շատ դիւրին է որ անոնց գէշութիւնները սորզին : Դաւկիթ մարդարէն երբոր մէկն իր ծառայութեանը պիտի առնէր՝ տռաջի վնարուած բանն անոր վարքն էր . թէ որ բարի վարք ունէր նէ՝ կառնէր . թէ որ գէշ վարք ունէր նէ՝ կը վարընտէր . “ Ար գնայր ՚ի ճանապարհ ամրիծ , նա պաշտէր զիս ,, : (Սլմ . մ . 6:) Ասանկ պէտք է ընէ ով որ ծառայ կտմ պաշտին կամ ձր և իցէ տշխատաւոր ու գործակալ որ կը վիտքուէ . ամմնն բանեն առաջ նայի պիտի որ բարի վարք ունենան : Ամիկայ աղէկ հասկընալէն ետքը՝ հիմայ տեսնենք ինչ է տիրւառոց պարտէլ իրենց ծառաներուն : Երկու տեսակ են աս պարագերը , մարմնաւոր ու հոգեւոր :

Առջի պարտքիրնին է սիրով վարուիլ ծառայից հետ . անուշութեամբ , համբերութեամբ , խոնարհ ու սիրելի կերպով . պէտք է մտած են որ իրաւ՝ ծառաներն աղախիները խեղճ են՝ աղքատ են , բայց այ առջնը տէրերնուն հետ հաւասար են , կրնայ ալ ըլլալ որ տէրերնէն վեր ըլլան . իրաւ՝ խեղճ և աղքատ են , բայց այ առարուծներն են , այ որդիքն են տէրերնուն պէս , նոյն բնութիւնն ունին , նոյն հողէն ստեղծուած են , կարճ խօսքով իրենց եղբարքն են : Անոր համար սուրբ գիրքը կըսէ . “ Եթէ իցէ քո ծառայ , կալ զնա իբրհ զեղ-

բայր , . (Սիր . լք . 31 .) այսինքն ծառայ ունիս նե , եղբայր սեպէ քեզի , եղբօր պէս հետը վարուէ : Ամի կոյ անանկ բան մըն է որ ապացոյցներու կտրօս չէ . ամմենքը դիտեն որ ուրիշի պիտոր ցննենք ինչ որ չենք ուզեր որ ուրիշը մեջ չընէ . “ Որպէս կամք թէ արացեն ձեզ մարդիկ , այնպէս արասջիք և գուք նոցա , . (Ղէ . զ . 31 .) Ուրեմն քիչ մը մտածեցէք . թէ որ ած զեղ տէր կամ խաթուն ընելուն տեղը՝ ծառայ կամ աղախին ըրած ըլլար նէ , ինչպէս կուղէիք որ տէրեր նիդ ու խաթունիդ վարուէր հետերնիդ . կուղէիք որ խառութեամբ ու թթու կերպով վարուէր : Չէ , կու ղէիք որ անուշութեամբ միրով ու գթութեամբ վարուէր : Ուրեմն արևու պէս յայտնի է հետեանքն որ գուք ալ ձեր ծառաներուն հետանանկ պէտք է վարուիք . “ Իմա զմերձաւորին ՚ի քէն , . (Սիր . լք . 18 .) Աս է որ Պօղոս առաքեալն ամմեն տիրուցոց կը յանձնէ . ծառները խրատելէն եաբն որ ինչպէս պէտք է տէրեր նուն հետ վարուին , տէրերուն ալ կըսէ . Դուք ալ ծառներնուոդ հետ պէտք է աղէկ վարուիք , անուշութիւն հրամանէք իրենց , մտածելով որ ձեր տէրն ալ իրենց ալ՝ ած է , սրտւն գիմացն ամմենքնիդ ալ հաւասար էք . “ Եւ գուք տեարք զեյոյն առնիջիք առ նոսա , ներելով սանել զպատուհան . գիտասնիք թէ և նոցա և ձեր տէր գոյ յերկինս . և ակնառութիւն ոչ գոյ տառաջի նորա , . (Եթէ . զ . 9 .) Բարեպաշտ խաթուն մը աս բանս անանկ աղէկ հասկըցած էր որ՝ երբոր ծառաներուն ըրած պահութեանը մէջ այ դէմբան մը շիկար , ամենին չէր յանդիմանէր զիրենք . մտած ելով որ ինքն ալ թէ որ անոնց աեզն ըլլար նէ՝ չէր ուզեր յանդիմանութիւն լսել :

Բայց բանի՞ խաթուն կը գանես , քանի՞ տէր , որ առանկ մտածէ , աս զգուշութիւններն ընէ : Կարծես որ ծառաներն և աղախիններն այ արարածները չեն , իրենց շնկերները չեն , անանկ հպարտութեամբ կը վարուին ու կը խօսին հետերնին որ մարդ կապչի : Ինչ պակութիւն որ ընեն , նաև առանց մտածելու , երբեմն պակութիւն մըն ալ ըըրած , կըսկսին յանդիմանել նախատել գեշ խօսքեր զուրցել և անառուններէն վար գնել զիրենք . անանկ կը պառան կը կանչըռատեն որ կարծես թէ սունը գիլքնել կուղեն ծառաներնուան և աղախիններ .

նուն վրայ . Առ է ծառայից հետ վարուելու կերպը . ան է եղբայրսիրութեամբ և անուշութեամբ վարուել նին : Խեղճ ծառաներն և աղախինները՝ որ մեր եղբայրներն ու քաւրերն են , որ մեջի համար կաշխատին , առ զի կը ծառային . մեջի կօգնեն , արժանի չեն որ կարեն կցութիւն ունենանք վրանին . ասանկ վարուիլ կը լայ հետերնին , պէտքը չե՞ն որ քիչ մը խնայենք իրենց : Թէ որ գժափրի արժանի է ով որ ծանր կերպով կը արամցընէ ուրիշն՝ ինչպէս Քնի վճիռն է . “ Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարուց , պարաւ . որ լիցի գասասանի . և որ ասիցէ ցեղբայր իւր մորս , պարաւառը լիցի ՚ի գեհեն հրոյն , . (Մատ . Ե . 22 .) հասա ինչպէս կրնան արդարանալ ան անդերն ու խա- թուներն որ անասաններն վար կը գնեն ծառաներ- նին , կանարգեն զիրենք , նախատական խօսքըր կամն և անէծքներ կուտան անոնց : Մարդկութեան աղ գեմ է ըրածնին , այ նախատինամութիւնը գէշի բանեցնել է . որ կրնար զիրենք տէր ընելու անզը ծառայ ընել . բայց զիտեան որ ըրածնին պիտոր գտնեն , ինչ կերպով որ կը վարուին ծառաներնուն հետը նէ ած աղ իրենց հետ նոյնպէս պիտոր վարուի : “ Զի անողորմ գասասան լինելոց է այնմ , որ ոչ առնիցէ զողսրմանթիւն , . (Յաէ . Է . 13 .) Թողունք ուրիշ բաներն , ան է կերպն իրենց պիտ տալու որ աղէկ աշխատին , անը բաներն աղէկ նային , իրենց պարզըն աղէկ ընեն . ան է իրենց պիրելի և պատկառալի ըլլալու կերպը : Զե , ասիկայ պատերնին կոտրել է , ասիկայ իրենց ատելի և արհամարհելի ըլ- լալու կերպ է : Թէ որ ծառաները պարզեցնին չեն ըներ , թէ որ իրաւցընէ անհոգ ու պակասառոր են , կրնան աիրւատերը զիրենք յանգիմանել . կրնան աղ պատելի , բայց սիրով հեղուաթեամբ համբերութեամբ . չեթէ կատաղութիւն գաղաներու պէս : Սուրբ դրբն խօսքն է . “ Մի՛ լինիր իրեւ զառիւծ ՚ի առն քոմ , և մի նեխասաս ընդ ծառայու քո , . (Սիէ . Է . 35 .) այս- ինքն առիւծ մի գառնար տանդ մէջ , ծառաներուդ քայ մի յարձնիր չեխելով . հեղ համբերող ու եղբայր- սէր եզիր :

Բայց խօսքով միայն անուշութիւն ընելը հերիք չէ . պէտք է որ տէր մը գործքով ալ ծառաներուն հետ ո- ղէկ վարուի : Նախ պէտք է որ խնայէ իրենց , չափով

աշխատել առյ. չե թէ անոնց պէս որ ծառաներնին աշխատանքի առկ առակի ալ նէ՝ հոգերնին չե. կուզեն որ կրցածէն ալ աւելի աշխատի, կարծէս որ անոր մարդնն երկըթէ է. Չե թէ անոնց պէս որ կուզեն ծառաներնին գիշեր ցորեկ աշխատի առանց ամենակին հանգչելու. կարելի բան է առանց քուն ըլլալու, առանց հանգչելու դիմանալ այնչափ աշխատանքին. Չե թէ անոնց պէս որ հաղար բան մէկէն կը հրամանին ծառաներնուն, առ ըրէ, առ ըրէ, ան ըրէ կըսեն. ու թէ որ ամմն ըստածնին ալ չքնէ նէ, կը պոռան կը պոռցըտն. բայց ծառաներն ու աղաթինները հաղար ձեռք հաղար ուղք ցունին որ ամմն բան մէկաեղ կարենան չնել. Ծառապյին մէկն որ առանկ աիրոջ մը հանգիպեր էր, աւելիք ինչ ըրաւ. աւելին այնչափ բան մէկաեղ կը հրամանէր որ անկարելի էր ընելը. ծառան աեսնելով որ ըննալիք ցունէր, աիրոջն ամմն ըստածները չիկրնալով չնել միշտ չեխ կը լսէր. օր մը առանց հրամաններուն մէկն ալ ընելու՝ ելաւ գնաց պառկեցաւ աղեկ մը քուն եղաւ: Ցերը չիտեսնելով զինքը, սկսաւ ասդին անգին քառամանել, ետքը ետքը գաաւ որ պառկեր կը խռկար: Քեզի պէս ծոյն, ըստաւ. ան է քեզի հրամանածա. ու սկսաւ նախատական խօսքեր ըսել: Ան ատենը ծառան ալ պատասխանեց. Ա'արի ըրէ, պարան, ամմն ըստածդ չնել անկարելի էր. ուստի հոգիս բերանս գալէն ետքը չի ըսելու տեղն՝ աւելի լաւ է որ աղեկ քուն մը քաշնելն ետքը լսեմ. անսր համար եկայ պառկեցայ: Աս է անանկ անինայ տէրերուն վաստիկածն, աւելի անհոգ կը լսէն ծառաներնին. վասն զի աեսնելով որ տէրերնին չի ինայեր իրենց, քիչ քիչ սրտերնին կը պատզի, չեն սիրեր զիրենք, բռնաւորի աեղ կը գնեն, աշխատանքէ կը թռունան, հոգերնին ցըլլար տանը բաներուն զըռաշամիքն ընելու, կարենան նէ՝ ել երթանք ալ կընեն:

Խնայեցէք սարեմն ծառաներնուդ, չափազանց աշխատնեք մի պահանջէք, առեն առուելի իրենց հանգչելու: Առոքը կարոլոս Պորուման կարդինալը տեսէք ինչպէս և խնայեէր իր ծառաներուն. սրովհետու ինքն առառանց կառաւի կելլեր. վախնապով որ շըլլայ թէ ծառաները դեռ բառական չի հանգչափ արմելնան՝ կամուսէ մը սոքին ծայրերովիք կը քալէր: Տեսէք որ ած

ալ ինչպէս խնայելով կը վարուի հետերնիս . ամենին
կը ցածնէս աւելին չի պահանջեր . դոհ կը լայ կը ցա-
ծովնիո՝ որշափ աւ քիչ կարենանք ընել . կարեկցութիւն
միրով և անուշութեամբ կը վարուի հետերնիս . “ Դու
որ աիրեսդ զըրութեամբ , հեղութեամբ դատիս , և բա-
զում խնայութեամբ գարմանէս զմեզ , . (Խմագ . ժք .
18 .) Խնայեցէք իրենց՝ մանաւանդ երբոր հիւանդու-
թիւն կը զգան . իրենց առողջութեանը համար պէտք
եղածը հոգացէք , օգնեցէք իրենց՝ ինչպէս որ կուզէտք
որ ուրիշները ձեզի օգնեին . թէ որ անոնց տեղն ըլ-
լայիք նէ :

Երկրորդ՝ պէտք է որ աէլերը ծառաներնուն ճիշդ վճարեն իրենց պարագն, այսինքն կերակուրնին ու վարձերնին առենին առն. Ոմանք կուզեն որ ծառաներնին աշխատի առանց հանդչելու, և գետեառիւծի պէս առանց ուտելու՝ օդով միայն ապրի. կողեն որ կերակուր եփող ազախիններնին հնդկաստանի ցեղ մը մարդկանց պէս հոտով միայն ապրին, այնչափ քիչ ու տելիք կուտան իրենց: Ասիկայ անիրաւութիւն չե՞ն. դիրենք ծառայութե առած առենիդ, խոստացաք հարկաւոր ուտելիքնին և ըմպիլիքնին տալու, ուրեմն պարագան եք, պէտք է որ ապք. մանաւանդ որ ծառաներն և ազախինները թէ որ բաւական կերտկուր և ըմպելիք չունենան նէ: չեն կրնար աշխատանքի գիմանալ, չեն կրնար ձեզի աղջկ ծառայիլ: Ատով պատճառ ալ կուտաք որ քիչ քիչ հաւատարմութիւննին ալ կորսընց նեն, և իրենցմէ ձեռք երկրնցնել սորվին փորերնին կշացընելու համար, և անուննիդ ագահ և անդունք հանեն:

Ամենին բանեկն աւելի ծառաներուն վարձքն ատենին պէտք է տաք , չիղկէք զիրենք . սատկ մը վար չիղար-նէք , գմուարութիւն ցընէք աալու , հոգինին չիհանենք ինչուան որ տալու ըլլաք նէ . Տեսէք ինչ կըսէ ա-ռաքեալը . “ Տեարք , զիրաւունա և զհաւասարութիւն ծառայից ձերոց շնորհէցէք . գիաասջիք զի և ձեր տց յերկինս , . (Կողո . դ . 1 .) այսինքն ծառայեց իրաւունքն՝ իրենց արգեանցը հաւասար վարձքն՝ ինչ որ իրենց պարտըկան էք նէ՝ առեւէք . վասն զի գուգք ու երկինքը տէր ունիք : Այ անոնց որ ծառաներինաւն վարձքը չեն ատր , գործաւորներուն աւուրիքը եւ

կորեն. առ անանկ մեղք մըն է՝ որ սաւրբ գիրքն արուն
շնելու հետ հաւասար կը դնէ . “ Հեղու արիւն՝ որ
զանայ զվարձո վարձկանի , . (Սէր . լմ . 27 .) առ ա-
նանկ մեղք մըն է որ առ ած կը բազուքէ . “ Մի՛ զլացին
զվարձս անանկին . . . և մի բողոք հարկանիցէ զբէն առ
աէր , . (Յ . Օքէն . իդ . 14 .) Զէ թէ միայն վարձքեր-
նին ցիտալին, այլ նաև ուշացընելին ալ, աալու դժուա-
րութիւն ընելին ալ մեղք է . ինչպէս տէրեր կան որ մե-
ծութիւն ցցընելու համար՝ կրցածնէն աւելի ծառայ
կը պահէն, և ետքը վճարելու համար նեղութիւն կու-
տան իրենց. ինչպէս ագահներ ալ կան որ բանւորնե-
րուն աւուրջէքն ինցուան որ տալու ըլլան նէ՝ հոգինին
կը հանեն, հաշիւ հաշուի վասյ կընեն, կը քաշէն կը քաշ-
կրատէն, ետքը ետքը վճարըը պակաս կը բերէն. երբեմն
ալ ոտքիի տեղ ցորեն կամ ուրիշ բելք կուտան որ
ուղած գիներնին վասն գնեն : Զէ, չէ, ասոնք արդա-
րութիւն չեն. ծառաներուն՝ բանւորներուն իրաւունքը
պէտք է վճարել, պէտք է ատենին վճարել, պէտք է
ամբողջ վճարել, պէտք է դաշնագրութիւնն ինչպէս որ
է անանկ վճարել, թէ որ ստակ խստացեր էք՝ ստակ
վճարել. թէ որ ցորեն՝ ցորեն, բայց չէ թէ փատած
ցորեն, կամ աւելի գնով. թէ որ չէ, գողութիւն ըրած
կըլլաք և անիրաւութիւն. տեսէք ինչ կըսէ սաւրբ գիր-
քը . “ Մի՛ ագյին վարձք վարձկանին առ քեզ մինչեւ
ցառաւու, . . . (Ղւու . մթ . 13 .) այսինքն ծառայիդ՝
բանւորներուգ վարձքը մէկէն տուր, ցըլլայ որ գիւեր
ոչ քովդ պահես : Ուրիշ տեղ ալ կըսէ . “ Ահաւասիկ
վարձք մշտկաց առ ձեզ են. զրկեալն ՚ի ձէնջ աղազա-
կէ, և բողոք հնձողացն եհաս յականջս տեսան զօրու-
թեանց, . . . (Յաւ . եւ . 4 .) այսինքն բանւորներուն վարձ-
քը գեռ քովերնիդ է, ձեզմէ զջկանք քաշողներն եր-
կինք կը բողոքէն, և իրենց բողոքը կը լսէ ած : Ինչուան
հիմայ մարմնաւորի կողմանէ տէրերուն ինչ պարտք
ունենալը հասկըցանք . հիմայ տեսնենք հոգեորի կող-
մանէ ալ ունեցած պարտքերնին :

Ամմենէն խիստ պարտքն որ ունին տիրւըտիք իրենց
ծառաներուն, բայց ամմենէն աւելի մուցուած ու
բանի տեղ ցիտրուած պարտքն ան է որ պարտըկան են
հոգ ունենալ ծառաներնուն և աղախիններնուն բարի
վարքին վասյ՝ որ բարյեպաշտ և երկիւզած ըլլան : Կոզոս

առաքելցյն խօսքն է . “ Իսկ եթէ ոչ խրսց և մահա-
ւանդ ընտանեաց խնամ ոչ տանիցի , ՚ի հաւատոցն ու-
րացեալ է , և շար ևս քան զանհաւատսն է , . (Թ .
Ցիմ . Ե . 8 .) այսինքն ով որ իր ընտանեացն ու ծա-
ռայից վայ հոդ չունի , փոյթը չէ այ գեմընելին՝ հե-
րիք է որ իրենց ծառայութենէն ջիպահսին , անանկ
մարդը քրիստոնեաց չէ , իր հաւատըն ուրացած է , ան-
հաւատաներէն ոլ գէշ է : Արկէց կը հետեւ որ տէր պը
պարարկան է նախ առեն առլու ծառաներսան՝ որ իրենց
քրիստոնեական պարունքը կատարեն , աղօթքնին ընեն .
Ժամ երթան , մանաւանդ առնի օրեր , սակայ խոստա-
վոնանդ ըլլան՝ արբութիւն առնեն , հոգեսոր բան լսեն ,
մտնաւանդ քրիստոնեական վարդապետութիւն ու խրստ՝
որոնցմով կը առրվին ինչ որ պարարկան է քրիստոնեաց
մը գիտնալու հաւատալու և գործքով ընելու : Բայց ե-
կուր նայէ որ աւելի աս բանիս գէմ , այսինքն բարե .
պաշտութեան ու ջերմանդութեան գէմ , բաներ կը
լսուին որ մարդ կապչի : Խօսք հասկրնալու համար -
խեղճ աղախին մը բարեպաշտ ու ջերմուանդ է , կուզե
առենին իր աղօթքն ընել , կուզէ կրցած օրը պատարա-
գը առնանել . կուզէ ստեայ խոստովանակը ըլլալ՝ սրբու-
թիւն առնել , կուզէ հոգեսոր լսելու երթալ : Թէ որ
խաթունն ալ բարեպաշտ ու ջերմանդ է , պիրու կը
թողու , կուրախանայ ալ՝ անանկ աղախին ունենալուն
համար . բայց թէ որ խաթունը բարեպաշտ չէ , ապդին
հեղ մը խոստովանակը եղագներէն է , թէ որ սւնայեա-
տէր է ու զրուանքն ուրիշ բան ցի վնաըռեր , թէ որ
սովորութեան և երենալու համար միայն ժամ գնա-
ցողներէն է , որովհետև աղախնոյն ջերմանդութիւն
իրեն յանդիմանութիւն մըն է , ցի կրնար ազէկ աչքազ-
նայիլ վասն , բարեպաշտութիւնն ու սրբութիւնն յան-
ցանքի մը պէս երեսը կը զարնէ , “ ջերմանանդներէն
վախնալու է , , կըսէ , “ այնշափ բարձրէն թագիլ պէտք
չէ . քու ծառայութեադ պարագերն ընելց հերիք է , ,
Նմանապէս աերեր կան որ ծառանին խոստովանակը ըլ-
լալու երթալ ուզէ նէ , “ խոստովանանդդ ցի ըլլննար , ,
կըսէն . թէ որ հոգեսոր լսելու՝ քրիստոնեական վարդա-
պետութեան ուզէ երթազ , “ ես քեզի վարձք կուտամ
որ տունը կենաս քու ծառայութեաներդ ընես , , կըսէ :
Ա՞ն , ինչ գէշ նշան է երբոր տէր մը ասանկ կը խօսի .

ո՞ւ . ի՞նչ գոյթական խօսք է ըստեց : Կարելի բան
է որ քրիստոնեայ մը չփառանայ որ ամմենուս պարագն
է այ ծառայելը . չփառանայ որ ած ամմենուս աէրն է՝
ամմն աիրոջմէ վեր , չփառանայ որ ծառայ մը երբոր
մէկուն ծառայութեանը կը մտնէ՝ միշտ կիմացուի որ
իր քրիստոնէական պարտքերն ընելու տաեն պիտոր ու
նենայ , իր փրկութեանը հարկաւոր եղած բաներէն չի
երնար հրաժարիլ .

Բայց թէ որ ստեպ խոստովանակի պրութիւն առ
նելու երթան , թէ որ ստեպ քարոզ լսելու՝ քրիստո-
նէական վարդապետութեան երթան նէ , ատեն չեն
ունենար իրենց ծառայութիւններն ընելու՝ կրսեն . —
Անանկ է նէ ստեպ է այ ծառայութիւնը թողուն՝ ձեզի
ծառայելու համար . ատ ի՞նչ անխելը խօսք է : Փառք
առելք այ որ ատանկ բարեպաշտ ծառաներու հանդի-
տիր էք , որ այմէ կը վտինան , ստեպ կը խոստովանին
ու կը հազորդուին , հոգեոր խրատ կը լսեն . ազօնքնին
կընեն . վասն զի ատանկները սրտանց հաւատարիմ կը լ-
լուն աէրերնուն , կը սիրեն զանանք ու կը մծարեն . հա-
ւատարիմ կը լլան լեզուով , պատուով կը խօսին . շնորհ-
քով պատասխան կուտան , ամմննին բերներնէն խօսք
ք չեն հաներ որ աէրերնուն վնաս ըլլայ . հաւատարիմ
կը լլան ձեռքով , աշխատանքէ չեն փափաշիր , առնը բա-
ներուն զայ հոգ ունին , ամմնն պարտքերնին կընեն :
Երաւ՝ կերենայ որ չերմեռանգութեան համար քիչ մը
ատեն կը կորոշնցընեն , բայց անոր աեզն իրենց հաւա-
տարիմ ծառայութեամբը կը լեզընեն , ատեննին պա-
րտպ չեն անցըներ , գատարկաբանութիւն չեն ըներ ,
զրուանքի՝ պարտելու չեն երթար , ամմն ջանք կընեն
աէրերնին գոհ ընելու , աղէկ ծառայելու իրեն , և ա-
ռանկով աւելի շահաւոր կը լլան աէրերնուն :

Սուրբ Խափորոս խեղճ երկրագործ մըն եր , բայց ամ-
մն օր պատարագը կը տեսնէր , ետքը կերիթար երկիր
վարելու : Անզգամին մէկը զինքն ամբասանեց աիրոջն
որ աշխատանքին ատենը ժամը կանցընէր : Տէրը կան-
չեց զինքն և ըստ . Ըրտծ չերմեռանգութիւնդ աղէկ
է , բայց ես քեզի աւուրչէք կուտամ որ աշխատիս , չե-
թէ ժամ երթառ աղօթք ընելու : Սուրբ Խափորոս խո-
նարհութեամբ ըսելէն ետքն ըստ . Տէր իմ . եկուր
նայէ օրուան ըրած աշխատանքս . թէ որ պակաս գըտ-

նես նէ , աւուրչէքս պակսեցուր : Հետեւալ օրն ելաւ զնաց աէրն իր երկիրները աեւնելու . մէյմքն ալ ի՞նչ կը աեւնես , սուրբ խմբոս եղներն արօրին չծեր և ինքը ժամ գնացեր էր պատարագ աեսնելու . անասուններն ինքիրնեննուն երկիրը կը հերկէին , կերթային ու կը գառնային՝ ինչպէս մամ բռնող մը ունենային որ զիրենք վարեր : Այշեցաւ մնաց աէրը . հասկրցաւ որ ած աս հրաշքովն ինչ իմացնել կուզէր . կանչեց զուրբն , և իրեն հրաման տուաւ որ իր ջերմառանդութիւնը ձեռքէ չիձգէ : Անտնկ է , բարեպաշտութիւնը՝ ջերմառանդութիւնն՝ այմէ վախնալն՝ արդելք չըլլար ծառաներսամ իրենց պարաքը կատարելու , այլ մանաւանդ ալ ազէկ ընել կուտայ իրենց ծառայութիւնը :

Բայց գնենք ալ որ երբեմն հոգևորի պատճառաւ ձեր ծառայութենէ պակսին , կամ աներնուադ կարգին կանոնին . հետ չիյարմարի անոնց ժամ երթալու տուենը , մանաւանդ քրիտոննէական վարդապետութիւն ու հոգեոր խրատ լսելու ատենը որ գրեթէ ձեր կերակրին ատենը կը պատահի , որովհետեւ նորելուք սովորութիւն մին է հիմայ ուշ սեղան երթալը , որ թէ զեեզ և թէ ծառաները կը ըսկէ երեկոյեան օր չնութենեն ու հոգեոր բան լսելէն : Ուրեմն մարմնաւոր սեզանի համար օրինաւոր բան կը սեպէք հոգեոր կերակրէն պակել թէ ծառաներնիդ և թէ ձեր հոգին : Թէ որ աներնուադ կարգին կունոնին հետ չիյարմարիր ժամ երթալու ատենը նէ , պարապկան եք ձեր կարգը փոխելքւ . որպէս զի արգելք չըլլայ՝ գոնի տօնի օր ձեզի և ծառաներնուադ հոգեոր խրատ լսելու , մանաւանդ քրիտոննէական վարդապետութիւն , ժողովրդապետներնուադ քարոզը , որ անք այմէ գրուած են ձեզի մեկնելու և հասկրցընելու քրիտոննէական պարագերնիդ : Թէ որ երբեմն օրինաւոր պատճառ . մը ունենաք , կամ գիպսաւածը բերէ որ ծառահերն ազախինները չիկրնան դալ . համբերութիւն . բայց առ չիթովուն որ դան , բոլոր ձմեռն արգելուզ զիրենք քրիտոննէական վարդապետուի լսելին՝ աներնուեդ կարգին կանոնին չիյարմարելուն համար , կըսեմ ու նորէն կըսեմ , խզմառանքի գէմէ , չեք կրնար ընել . այ մեծ պատասխան սւնիք ալլու : Այնչափ իրաւ է ըստած որ՝ սուրբն կարուս Պորտմանը կարգիլէ արձակում տալու անոնց , որ ծառաներնուն չեն թռզուր

քրիստոնէական վարդապետութեան երթալ, ու հարկաւոր գիտնալու բաները սորմիլ: Ինչդէն է որ գեղացիներն աւելի գիտեն հոււապի բաներն, ու քրիստոնէական պարագերնուն աւելի աեղեկութիւն ունին, չեւթէ միայն ծառաներէն աւելի, այլ նաև շատ պարագաներէն ու խաթուններէն: վասն զի գեղացիները քրիստոնէական վարդապետութիւն լսելու կերթան, ոչ ցուրտ կը նային ոչ տաք, հարկաւոր բաները կը լսէն ու կը սորմիլ: իսկ ծառաներուն շատն, երթեմն նաև աերերնին ալ, չեն գոր հոգեոր լսելու, քրիստոնէական պարագերնին սորվելու, աշխարհիս անկորուգ սկըզբունքներէն ուրիշ բան չեն լսեր: Ձեր առջինները, ձեր պատերը, ի՞նչպէս կը յարմարացնէին աներնուն կարդ կանոնն որ՝ թէ իրենք և թէ ծառաներնին ժամանեն չեին պականը. ինչո՞ւ համար դուք ալ անոնց պէս չեկրնոք պիտոր ընելու: Գիտաէք ինչու. վասն զի երկիրդած ութիւնը պակսած է, անոնց ունեցած հոգը չունիք ձեր հոգւոյն փրկութեանը. աս է բուն պատճառը. հերիք էր որ այ վախը քիչ մը աւելի տպաւորուեր սրտերնուգ մէջը, մէկէն ճարը կը գանեկիք, կարգերնիդ կը փոխէնք, ձեզի ալ ծառաներնուգ ալ ատեն կը լըսը ժամերթալու, հոգեւոր խրամա՝ քրիստոնէական վարդապետութիւն լսելու:

Հոգեւորի կողմանէ աերերուն ու խաթուններսւն երկրորդ պարագն է արթուն կենալ ծառաներուն և աղախիններուն վարդին վրայ, գիտել որ ի՞նչպէս կը խօսին, ի՞նչպէս կը վարուին, աղէկ է, գէշ է բանած ճամբաննին. և երբոր կիմանան կը աւեսնեն որ քրիստոնէի վարդ չէ ունեցածնին՝ պէտք է խրամեն յանդիմանն ամմեն ջանք ընենք զիրենք ճամբայ բերելու: Ասի կայ ամմենէն հարկաւոր պարագերնուն մէկն է. բայց կարծես որ աս բանիս ամմեն բանէն եւել անհոգ են աերերն ու խաթունները. հերիք է որ իրենց աղէկ ծառայեն, իրենց հաւատարիմ ըլլան ծառաներն և աղախներն, այ հաւատարիմ եղեր են՝ չեն եղեր, այ ծառայեր են՝ չեն ծառայեր. այ դէմալըլեր են՝ հոգերնին չէ: Կը պոռան իը յանդիմաննեն, անասունի տեղ կը դնէն ծառան կամ աղախինը թէ որ ծառայութիւն մը ատենին չընէ, յանկարծ գաւաթ մը կստրէ, կամ աղատի բան մը փառացնէ. բայց ուրիշ վրայ գէշ կը խօսի եղեր,

աղօթք շնոր եղեր, այմ չի վախնար եղեր, փոյթերնին չեւ, բերաննին չեն բանար, խրատ մը յանդիմանութիւն մը չեն ատր : Խեղճ մարդիկ, ետքերնին չեն մտածեր : Պօղոս առաքեալն է ըսովք . Ով որ ծառաներուն հսդ չի առնիր, հաւատքն ուրացած է, քրիստոնեայ չեւ, ան հաւատէն ալ գեշ է : Ամմեն սուրբ վարդապետները մէկրերան կրաեն որ այ պատուիրանքն որ հայրերը մայրերը կը պարաւաւորէ զաւկըներնուն վրայ արթուն կենալ, անոնց հոգերին հոգ աւնենալ, հայրութիւն մայրութիւն ընել անոնց, որովհետև շատը ծնողք չունին, ունեցողներուն ծնողքն ալ զաւկընին ծառայութեան տալու ատենը տէրերուն ու խաթռաններուն կը վստահանան որ աչք ունենան անոնց վարմունքին վրայ, ու նային որ քրիստոնեաբար ապրի զաւկընին : Դսկ երրոր խրատուելէն յանդիմանուելէն պատժուելէն ետքը գեռ խելուընին գլուխնին չեն ժաղվեր, վարքերնին չեն շնոր, գուրս ըրեք վարնտեցէք զիրենք . անանկ ծառայ՝ անանկ աղջախին պէտք չեւ ձեզի : Առանկ կընէր Դառիթ մարդարէն, առանկ պէտք է ընէք գուք ալ . “ Ոչ բնակէր իմ մէջ տան իմոյ որ առնէր զամբարաւանութիւն, որ խօսէր զանօրէնութիւն , . (Սլմ. Ճ. 7.) անպարկէշա՝ բներներնուն շափը չփդիացող՝ ախտաւոր մարդեկը հետու ըլլան աներնէդ, չեւ նէ շատ կերպով պնասակար կրնան ըլլալ ձեզի ալ, զաւկըներնուդ ալ :

Տէրերուն ու խաթռաններուն հոգերի կողմանէ ունեցած երրորդ պարտքն է՝ ծառաներնուն բարի օրինակ ապլք . թէ գործքով, (թէ խօսքով, և թէ ամմեն վարմունքներնուն մէջ . վասն զի առանց բարի օրինակի ամմեն բան պարասլ է, խրատն ալ՝ յանդիմանուելն ալ՝ սպառնալիքն ալ՝ անօդուած է . բարի և չար օրինակը իմստ շատ աւելի ուժ ունին իրենց ետևէն ձգելու ուրիշները, քան թէ հազար խօսք ու խրատ : Աս բանիս վրայ չերկընցընեմ, մաքերնիդ բներէք ինչ որ ըսի ծնողաց բարի օրինակ առալուն վրայ իրենց զաւկըներուն նոյն պարտքն ունին աէրերն ու խաթռուններն իրենց ծպռաներուն և աղջախիններուն :

Ըստներս համառակեմ. աէրերուն ու խաթուններուն պարզքն երկու տեսակ է, հոգեոր ու մարմնաւոր: Մարմնաւորին կողմանէ պարտըկան են և զբայրափրութեամբ հեղութեամբ ու կարենցութեամբ վարսելի ծառայից հետ, ուշութեամբ ու աւելիքնին և ըմպելիքնին առլ, անխնայ չաշխատցնել դիրենք. հանդշելու առեն աղ թողուզ, ու վարձերնին չուշացնել, մեկէն առենին առլ: Իսկ հոգեորի կողմանէ պարտըկան են առեն առլիրենց՝ որ քրիտոռնեական պարտըկերնին կատարեն, որթուն կենալ վարքերնուն վայ, պակսութիւննին իրատել և յանդիմանել, ու բարի օրինակ առլ իրենց: Բեւ որ աէրերն ու խաթուններն աստենի ընելու ըլլաննեւ, մահուան առեն խզմառանքնին զարնելու անդը՝ պիտոր ուրախանան. Քնի առջելը, որ ծառաներնուն հետ մէկանզ դատէ պիտոր դիրենք, դողալու աեզն՝ իր ըերնէն ապրիս լսեն պիտոր իրենց ըրած կարենցութելը և զբայրափրութեանն ու ողորմածութեանը համար, և յաւիտենական վարձուց ալ արժանի պիտոր ըլլան. “Երանի ողորմածաց, զի նոքա զողորմութիւն դըմցն,,.” (Մատ. Է. 7:)

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԼ.:

Աստոծոյ հինգերորդ պատսահիբանին վայ:

“Մի սպանաներ,,:

(1) Որրորդ պատուիրանքին մնինութիւնը աեղն՝ի աեղն ընելէն եռքը, ինչպէս որ անանկ հարկաւոր պատուիրանքի մը համար պէտք էր, հիմայ դանք հինգերորդ պատուիրանքին՝ որ կարդիլէ ուրիշը շըսպաննել. մարդ չիմեռցնել. “Մի սպանաներ,,:

Ուրեմն կրնաք ըսել, ելքնք երթանք, ասօրուան յորդորակը մնջի չի յարմարիր. վասն զի մնիք մարդ սպաննած յումինք, փառք այ, և ոչ ալ սպաննել կուզնէք: — Բայց կեցէք քիչ մը, մտիկ ըրէք ըսելիքս, կը անմնէք որ ասօրուան յորդարակս ալ հարկաւոր է ամենուգ թէ չէ: Տեսնենք ուրեմն ինչ է այ արդիլածն

աս հինդերորդ պատուիրանքովը, որը ափ ծանր մեղք է աս պատուիրանքին գեմ ընելն, ու քանի կերպով կը լայ աս պատուիրանքին գեմ մահացու մեղք ընել:

Ի՞նչ է այ արգիլածն աս հինդերորդ պատուիրանքով: Անիրաւ տեղն ուրիշը ջրապաննել. աղեկ գիտելու է անիրաւ ուղիւր ըսելը. վասն զի մարդ մեռցնելը՝ միշտ մեղք չէ, մեղքն ան ատենն է՝ երբոր մէկն անիրաւ տեղն, առանց օրինաւոր պատճառի, կամ առանց իշխանութիւն ունենալը՝ ուրիշը կը մեռցնէ. խօսք հասկընալը համար. մէկուն վրայ աւազակ մը կը յարձնի՝ զինքը մեռցնելու. ոչ կրնայ փախցիլ. ոչ կրնայ զինքը պաշտպաննել. ուրիշ ճար չկայ աւազակն սպաննելէն 'ի զատ. ուրեմն թէ որ սպաննէ, մեղք չի գործեր. վասն զի անզգամ աւազակին ձեռքին իր կեանքը խալքաւըու համար կըսպաննէ: Բայց իրաւէ որ եթէ իր կեանքը տայ, և աւազակը չըսպաննէնէ, որպէս զի անոր հոգին չիդատապարտուի, իիստ մէծ եղբայրսիրութիւննել, և շիտակ իր հոդին արբայրութիւննել. վասն զի անկէց մեծ սէր շրջար՝ որ մէկն իր կեանքն ուրիշի համար տայ. “Մեծ ևս քան զայս սէր ոչ ունի եթէ զանձն իւր դիցէ 'ի վերայ բարեկամաց իւրոց,, . (Յ. 4. Ճ. 13.) Ասանկ ալ մեղք չէ արգար պատերազմի մէջ թշնամիներն սպաննել. մեղք չէ երբոր գատաւորն սպաննել կուտայ չորտագործները, վասն զի հասարակաց բարիքն ասանկ կը պահանջէ. թէ որ չէ, աշխըլքիս մէջ մէկը չէր կրնար ապրիլ, մարդուս ոչ կեանքն և ոչ ունեցածն ապահով կըլլար, մարդիկ գաղաններէն գէշ կըլլային: Մարդկային ընկերութիւնը, որ և կըշէ աէրութիւն մը, մարդուս մարմնոյն պէս է. երբոր մարմնոյն մէկ անդամը փառած կամ թշւնաւուրած է, և կրնայ բոլոր մարմինն աւրել, ի՞նչ կընենք. կը կտրենք կը նետենք ան անգամը՝ բոլոր մարմինը պահելու համար: Ասանկ ալ մարդկային ընկերութեան կամ աէրութեան մը մէջ երբոր գէշ մարդիկ կը գըտնուին որ կրնան աւրել ուրիշները, կրնան վնասել ուրիշներուն, պէտքէ վելցնել զանոնք աշխըլքիս վրայէն, որպէս զի ուրիշներն ազատին: Անոր համար կը կտրդանք սուրբ գլուխին մէջ որ ած քանի յանցանքի պատիժ մահ գրաւ. (Թ. 10. լ. 15. 17. 30.) Բայց օրինաւոր իշխանութեան ձեռքով յանցաւորն առաջուց քննե-

լով ու գատապարտելով, չէ թէ ամմեն մարդ ինքիրեն յանցաւորն սպաննելով: “Որ հեղու զարիւն մարդոյ, փախանակ արեան նորա հեղցի արիւն նորա,, . (Ծննդ. թ. 6 :) Ուրեմն մարդասպանութեան մեղք ըլլալը՝ չէ թէ ուրիշը մռոցընելուն վրայ է, այլ անիրտու տեղն և տանց օրինաւոր իշխանութեան մռոցընելուն, իս է որ կարդիլէ ած հինգերորդ պատուիրանքովը՝ “Մի սպանաներ,, .

Պէտք է որ հիմայ հոս կենամ ցցընեմ ձեզի ինչ մեծ՝ ինչ սոսկալի յանցանք է մարդասպանութիւն ընելն. այսինքն անիրաւ տեղն ուրիշի կեանքը վերցընելը: Ո՞հ, ոս յանցանքին մեծութիւնը հասկընալու համար՝ կերիք է որ մեր վրայ երևակայենք. դնենք որ աւտզակ մը դանակը ձեռքը վրանիս յարմըկէր՝ անիրաւ տեղն զմեղ սպաննելու, կեանքերնիս վերցընելու. ամմեն ազաշանք ընդունայն ըլլար, ուզէր սպաննել զմեզ: Ո՞հ, ինչ անդիւթիւն, ինչ սոսկալի անօրէնութիւն կը սեպէինք. աս ան անօրէնութիւններէն մէկն է՝ որ երկինք կը բողոքէ. այժմ պէտինդրութիւն կը պահանջէ. “Գոշումն արեան եղբօր քո բողոքէ առ իս յերկիւ,, . (Ծննդ. դ. 10.) ըստ ած կայենին՝ որ Արէլ իր եզրայըն սպաններ էր. անդութ անդգամ, անմեղ եղբօրդ արիւնը վրէժինդրութիւն կը պահանջէ ինձ մէն: Ենոր համար ած մարդատղանութեան պատիժը մահ դրաւ, հրամմեց որ մարդասպանին ներում շըլլայ. “Սպանող է, մեռք. մահու մեռցի որ սպանանիցէն,, . (Թուոց. լե.) վասն զի կենաց արժանի չէ ով որ անիրաւ տեղն ուրիշի կեանքը կը վերցընէ. և անանկ խիսա էր աս հրամմանն որ, խորանին քովն ալ ապաւինած ըլլար սպանողն՝ անկէց ալ պէտք էր որ առնեին մռոցնէին զինքը: Ինչուան կը հրամմէր ած որ անաստուններն ալ երբօր մարդ կըսդաննէին. յանցաւորի կումմեղք գործելու ընդունակ եղողի պէս սպաննուին, ու անոնցմէ ալ կը պահանջէր ըրած արիւնին. “Եւ զմեր արիւն շնչոյ խընդրեցից ի ձեռաց ամենայն գտղանաց,, . (Ծննդ. թ. 5:)

Ենոր համար մարդկային օրէնքներն ալ միշտ սաստիկ պատիժներ դրած են մարդատղաններուն: Քաղաքական օրէնքը կը հրամմէ սպաննել միշտ մարդասպանն, աւելի կամ պակաս տանջանք ու նախատինք տալով իր ըրած սպանութեանը պարագաներուն ծանրութեանը

համեմատ : Իսկ եկեղեցական օրէնքը կամաւոր սպա-
նութեան համար հին առենի ապաշխարանք դրած եր
որ մարգասպանը բոլոր կենացը մէջ ժամէն գուրս կե-
նայ ու չիկրնայ սուրբ հազորդութիւնն ընդունիլ բայ
ի մահուան ասենէն : Այսու ամենայնիւ կը գտնուին
քրիստոնեաներ ալ , որ մարդ սպաննելը մէծ բանի մը
տեղ չեն գներ , ու թէ որ մահաւընէ չիվախնային նէ ,
կըսպաննէին ալ ուրիշը : Անզգամ անօրէն բարբարոս
մարդիկ . թէ որ մէյսլ իմանային բնչ ըսել է ուրիշի
կեանքը վերցընել , ուրիշի արիւնը մանել . իրենց նման
մարդն՝ իրենց եղբայրն՝ ի պատկեր այս ստեղծ ուած արա-
րածն սպաննել . և անանկ վիճակի մը մէջ՝ որ ոչ կրնաց
խոսափանանք ըլլալ և ոչ մահաւան պատրաստութիւն
տեսնել , կը սարսափէին , և աշխարքիս վրայ այսչափ ան-
դութ սպանութիւններ չեին ըլլար : Ո՞՛հ . իրաւ է որ
մարդս երբոր իր կրքերուն տայ նէ զինքն , ամմն գա-
ղաններէն ալ գէշ է :

Բայց հոս գիտնալու բան մըն ալ ան է՝ որ առ հին-
գերորդ պատու իրանքը որովհետև ամմն կերպով մարդ
մեռցնելը կարգիլէ , ուստի և ոչ մարդ ինքը զինքը կըր-
նայ մեռցնել , վասն զի ինքն ալ մարդ է : Դոնատեան
հերետիկոսներն անձնասպանութիւն մէջ չե կըսէին ,
մանաւանդ առաքինութիւն կը սեպէին իրենք զիրենք
մառցնելը . մէկը բարձր աեղէ մը զինքը վար ձգէր .
զինքը չըի կամ կրակի մէջ նետէր , վառած հնացի մէջ
կամ ուրիշ ինչև իցէ կերպով զինքն սպաններ նէ , մար-
ակրոս եղաւ կրակին . աետէք ինչ խենթութիւն , աս-
կէց մէծ մոլորութիւն կրնայ ըլլալ : Սուրբ գիրքն յոյշ-
նի կը սորվեցնէ մեղի որ մեր կենացը տէրը մնիք չենք .
ած է . “ կենաց և մահու գու սանիս իշխանութիւն , .
(Իմաստ . Ժշ . 13 .) Եւ որովհետև ած է մեր կեանքը
առուղն , և ինքն է որ ամմն վայրկեան կը պահէ կեան-
քէրնիս . իրեն կիյնայ վերցնելն ալ երբոր ինքը կուզէ .
ամմնակին օրինաւոր բան չէ որ մենք զմեզ սպաննենք .
ած իրեն պահէր է առ իշխանութիւնը . “ Ես սպա-
նանեմ , և ես կեցուցանեմ , . (Պ . Օքին . Լի . 39 .) Ուս-
տի սուրբ Օգոստինոս ասանկ կը ձեռնարկէ . ած հին-
գերորդ պատուիրանքովը կարգիլէ մարդ սպաննելը .
իսկ ինքը զինքն սպաննող մարդ կըսպաննէ , ուրիշ մէծ աեղը
մղբ կը գործէ այ հինգերորդ պատուիրանքին գէմ :

իրաւ սուրբ դրոց և եկեղեցական պատմութեան մէջ քանի մը օրինակ կայ իրենք զիրենք մեռցնողներու . ինչպէս նք կուտանիքն Ապողոնիա և Պեղագիւա , որոնցմէ մէկը դեռ դահիճներն իրեն չիմօտեցած՝ ինքը զինքը կրակին մէջը նետեց մարտիրոս ըլլալու համար . իսկ մէկալը մարտիրոս ըլլալին առաջ՝ անհաւասներուն պղծութենէն խալըսելու համար՝ զինքը պատռւհանէն վար ձգեց մռաւաւ : Ինչպէս Սամիսոն ալ փշտացիներն ապաննելու համար տունը փցուց , ինքն ալ տակը մնաց մռաւաւ : Բայց սուրբ Օգոստինոս կրսէ որ ասանկներն այսէ աղցեցութիւն մը ունեցան , ոյսինքն ած որ կենաց ու մահու տէր է . աղցեց իրենց՝ հրաման առւաւ որ անանի ընեն . չէ նէ՝ մէլք կըլլար ըրածնին , ու նք ըլլալու տեղը կը դատապարտուէին : Ուրեմն ոչ երբէք կրնայ մէկն ուղղակի ինքը զինքը մառցնել . անանի որ եթէ մէկն յութահատութենէն Յուդայի պէտ անասինը հասնելու ըլլայ նէ , նոյն բանն է որ ինքը զինքը գժամիքին մէջը ձգէ :

Ուղղակի ինքը զինքը մեռցնել ըսի . վասն զի թէ որ մէկն անուղղակի պատճառ մը ասյ իր մահուանը՝ թէ դործքով ըլլայ և թէ զանցառութիւն մը կամ անանի բան մը ընել . որ իր մահուանն առիթ ըլլայ : Զոր օրինակ՝ մէկը պարկէշտութեան համար չուզէր որ վիրաբոյժը զինքը տեսնէ և գեղ ընէ , թէ և գիտնայ որ գեղ ընելէն մռանի պիտոր : Նմանապէս քահանան կամ բժիշկն որ պղըշտըկուող հիւանդութիւն ունեցողներուն քովը կերթան ու զիրենք վատնգի մէջ կը դնեն մռանելու . մղք չիդործելէն ՚ի զատ՝ մծ առաքինութիւն կընեն , եղբայրսիրութիւն ընելով և իրենց պարտքը կատարելով : Ասանկ ալ զինուորներն որ արդար պատերազմի մէջ քաջութեամբ իրենց կետնքը կուտան , չէ թէ միայն մղք չեն գործեր . այլ և առաքինութիւն է ըրածնին : Ասանկ ալ մծ առաքինութիւն էր որ ըրին այն շափ սուրբեր , կամօք իրենք զիրենք մարտիրոսութեան վասնգի մէջ գնելով , ուզելով որ Քնի սուրբ հաւաքին համար մռանին : Բայց որոնք որ առանց առ պատ-

Ճառներուն չեն ուզեր հարկաւոր գեղեցին առնել կամ կերակուր ուտել, նմանապէս անոնք ալ որ չափազանց կթաւեն կը խմբն ու զգայարանքներնուն ուզածն ընելով կեանքերնին կը կարձեցնեն, ինչպէս անոնք ալ որ փուժ տեղը կեանքերնին վտանգի մէջ կը գնեն, մահուչափ մեղք կը գործեն, վասն զի անուզզակի իրենք զերենք կը մեռցնեն առանց բանաւոր պատճառ մը ունենալու :

Ընդհանրապէս իմացաք ինչ որ ած սս պատուիրան քովը կարգիլէ . հիմայ կը մնայ որ բացարեմ ձեզի քանի կերպով աս պատուիրտնքին գէմ կրնայ ըլլուիլ . Մարդասպանութեատակը կիյնայ չէ թէ միայն սպաննելն ուրիշը կամ ինքը զինքը, այլ նաև անիրաւ աեղք զարնելն ու վիրաւորելը , ձեռքը կամ ոտքը կամ մարմնոյն ինչ և իցէ մասը կարել կամ վնասելը . վասն զի աստնկով մարդուս կեանքն անկատար ու դառն կըլայ : Նմանապէս ինքը զինքը վիրաւորելն , ինքն իրեն մարմնոյն մէկ մասը կորել, զոր օրինակ մատը կամ ձեռքն և ոյլն . բայց միայն թէ որ կեանքը պահելու համար հարկ կըլայ կարել նէ , ան ուրիշ բան է : Ինչպէս որ ած է մեր կենաց տէրն , առանկ մեր մարմնոյն տէրն ալ ինքն է . ուստի թէ և կրնանք մենք մեր մարմինը գործածել . բայց չենք կրնար զրկել զմեզ անկեց այ կամացը գէմ . ոչ բոլորովին և ոչ մէկ մասէն . ինչպէս Որոգինէս ըրաւ անմտութեամբ՝ ծուռ հասկընալով սուրբ աւետարանին խօսքն որ կըսէ . “Են ներքինիք , որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեան երկնից , , . (Մթն . ժթ . 12 :)

Մարդասպանութիւն է նուև տղաքը գեռ շիծնած մեռցնելը : Ո՞հ , կուզէի որ հասկընային ըսածա անոնք որ մեղքը գործելըն ետքը , ուրիշ մեղք մըն ալ վկան կեւեցնեն առջնորդ ծածկելու համար . չեն սոսկար գեղեր ըմակելիքներ առնելու , անարժան հնարքներ բանեցնելու , որպէս զի զաւկընին անցընեն , խաղքութիւննին ցիյայանուի : Ո՞հ . ինչ ծանր մեղք է որով իղձմունքնին կը ծանրացնեն անոնք ալ՝ որ աս գեղերն ու հնարքները կը սորվեցնեն ու կուտան : Ո՞հ . ինչ անդթութիւն է անմեղ զաւկիկ մը կեանքէն ալ յաւիտենական փրկութենէն ալ զըկել . թէ որ մկրտուած տղայ մըն ալ մեռցնելը ծանր մեղք է , հապա ի՞նչ սոս-

կողք մեղք պիտի ըլլայ զաւակ մը առանց միրտութեան
մացընել, արքայութենէ զգկել, և յաւիտեան թշուա-
սացընել. ո՞հ, խիստ անողարմ բարբարոսութիւն է,
իիստ սոսկալի մեղք է. անոր համար բանադրանքի տակ
ոչ կիյնայ ընողն, ամմն խոսափվանահայր չի կրնար ար-
ձակում տալ իրեն. Ո՞հ, կուզեի որ լսեն քանի մը ա-
նօրէն երիտասարդներ, որ ուրիշները գիւրաւ մոլորջը-
նելու համար, իրենց գարշելի սխաներուն մեջը շարու-
նակելու համար, աս գեղերը կը սորվեցընեն: Ասանկ-
ներուն մարդասպան ըլլալը ով չի գիտեր. կըսէ Տեր-
տուղիանոս. վասն զի չիթողսւլն որ տղան ծնանի՝ ծնած
տղան մեռցնելուն հեանոյն բանն է: Մահուան ատեն-
նին աեանելու է ասանկ անօրէն անզգամներն որ ոչ
խղճմատանքնին զարմելը կը սեպեն, ոչ իրենց բնութենը
սոսկումը. և ոչ բանադրանքի տակ իյնալնին, և աս
տափինման անօրէնութեան կը հասնին: Զարհուրին ու
սոսկան պիտոր երբոր ՔՄ գատաւորն ան խեղճ աղոցն
ըրած զրկանցներնուն համար զայրացած, պահանջէ
իրենցմէն արդար քրէժն որ՝ ան խեղճ հոգիները կը
խնդրեն՝ անոնց պատճառաւն արքայութէ զրկուած
ըլլալով յաւիտեան: Սարսափին պիտոր, և այմէ թո-
ղութե գանելու յոյսերնին կարած՝ ան տաենէն սկսին
պիտոր քաշելու գժոխին տանջանկները, որոնց ար-
ժանի են գարշելի և բարբարոսական մեղքերուն հա-
մար.

Ած երրոր բան մը կարգիլէ, չուզեր որ մարդս ինքը
զնքն ան բանն ընելու վասնգին մէջն ալ գնէ. ուստի
մարդասպանութիւնն արդիելլով, անոր ասիթներն ալ
անոր վասնգներն ալ կարգիլէ: Անանկ է նէ, աս պա-
տուիրանքին գէմ կընեն անոնք ալ՝ որ վասնգաւոր տե-
զուանք լողալու կերթան, ուր որ շատ անդամ խըլ-
գուտղներ եղած են. անոնք ալոր չուանի վկայ խաղեր
կը խաղան ու կը պարեն, կամ ինչ և իցէ բարձր տեղէ
իյնալու մասնելու կամ մէկ դինին կոտրելու վասնգի
մէջ կը դնեն զիրենք: Աս պատուիրանքին գէմ կընեն՝
որտեք ալ որ ծոցուոր կնկոց կը զարնեն. կամ ծանր
բեռ վերցնել կուտան, կամ որ և իյէ կերպով պատ-
ճառ կըլլան զաւակնին անցընելու. նմանապէս ծոցուոր
կնկոց՝ որ դժուշութիւն չեն ըներ, պար կը բռնեն,
կամ գժար ճամբորդութիւններ կընեն, կամ ուրիշու-

և իցէ կերպով զաւկընին կամ զիրենք կը մնասեն : Ամանապէս անոնք որ պղտի զաւկընին իրենց հետ անկողնին մէջը կառնեն , որ շատ անդամ կը խցուի : Ասանկ ու առանց հարկի զէնք աանողներն ուր որ գիւրաւ կրնայ հանդիպիլ որ գլուխնին տաքնայ , ու կամ իրենք ուրիշ սպաննեն , և կամ ուրիշը զիրենք սպաննէ : Աստուծոյ շնորհքը՝ խաչ՝ վարդարան՝ ասոնք են ամմանէն ազէն զէնքերն , ուր որ հարկ մը չիհայ զէնք տանելու :

Ասկէց ՚ի զատ՝ հինգերորդ պատուիրանքին գէմ կըրնայ մէկը չէ թէ դործքով միայն մեղանչել՝ սպանողին օգնելով կամ զէնք տալով , այլ նաև լեզուով ու մըտքով : Լեզուով կը մղանչէ ով որ անօրէն մարդասպան մարդկանց ջատագովութիւն կընէ . վասն զի անով միրա կառնեն , և աւելի արուն կընեն : Լեզուով կը մղանչէ ով որ ուրիշ հրաման կամ խրատ կուտայ սպանութիւնելու . ինչպէս Դասիթ մարդարէն Յովար զօրավարին հրաման տուաւ մեռցնել տալու Ուրիտ քետացին անմզ ու հաւասարիմ զօրապէտը : Ամանապէս կը մղանչէն անով որ քսութեամբ կամ գրգռելով ուրիշը կիրք կը հանեն , չայ սատանայ կը լիան ուրիշը ըսեցնով : “ Հապա՞ աղէկ է ըրածդդ , արժանի է որ ոսկորները ջարդես . անխելքութիւն է ըրածդ՝ թէ որ առ նախատինքը կը լիս , քու պատիւդ կը պահանջէ որ առ մարդը վերնայ , աշխըրքէս , մահուան արժանի է , : Աս կերպով հրեաներն յանցաւոր եղան քնի սպանութեամբը . թէ և ամմանքը դործքով զինքը չսպաննեցին ցիսաշեցին , բայց լեզուով նոյն բանն ըրին՝ “ խաչեացի , բարձ զդա , ողուալով :

Իսկ խորհրդով աս պատուիրանքին գէմ կը մղանչէն որոնք որ մաքերնին կը դնեն մէկն սպաննել կամ թոյն տուլ մէկուն , թէ և վախերնէն կամ չիկրնաշնէն մոքերնին դրածնին շընեն . վասն զի մղքը մարդուս կամ քէն առաջ կուդայ , երբոր կուզէ որ առ կամ ան մղքը դործէ , ած անոր սիրալ տեսնելով՝ կը բարկանայ , և արդէն մղքն անոր սրտին մէջն եղած է . ուստի մէկն որ խելքը վրան կը մտածէ ու կուզէ մարդասպանութիւն մը ընել , մարդասպանութիւնն արդէն իր սրտին մէջն ըրած է : Կը մղանչէն նաև անոնք որ ատելութեան կամ որ և իցէ կըքէ համար ուրիշի մահը կը բազման կամ կախորժին՝ մռաւ դնաց

կօրոսւեցաւ ըսելով։ Ո՞րչափ աս կերպով մարդասպա-
նութիւն ընողներ կան, առանց խղճմտանք ալ ընելու։
Ծէկը մէկացին հետ ոի ունի, կը բաղձայ որ մեռնի.
Անզ մէկաշն զիկանք մը հալածանք մը կը քաշէ, կուզէ
որ մեռնի. կնիկը էրկանը ձեռքէն նեղութիւն քաշն-
լով, անոր մեռնեցը կուզէ. էրկիլ կնկանէն ձանձրացած,
անոր մահը կուզէ. հարող կեսրոջը մեռնիլը կուզէ. իրեն
հրաժմող՝ զինքն յանդիմանազ չունենալու համար. որ-
դին ծերունի հօրը՝ պառաւ մօրը մեռնիլը կուզէ, ժա-
ռանգութիւն առնելու համար։ Խակ ած որ աս ամեն-
նուն բաղձանքը կը տեսնէ, ուրիշի մահուանը վրայ ա-
խարժնլին որ կը տեսնէ՝ կը բարկանայ, վասն զի պր-
աերնուն մշջը մարդասպանութիւն է ըրածնին։

Ուրիշ բան է որ մէկն եղայրսիրութեամբ ուրիշն
մահը անոր բարւոյն համար ուզէ. ինչպէս Պիանքա որ
թագուհին իր սիրելի զաւկին մահը կը բաղձար, որ էր
Լուգովիկոս Գաղղիոյ սուրբ Ծագաւորը, քան թէ ա-
նոր մահուցափ մաղքի մը մէջ իյնալը։ Ասանկ ալ մաղք
չէ մէկուն մահն ուզել կամ մահուանը վրայ ուրախա-
նալ, երբոր անկեց սուրբ եկեղեցւոյ բարիքը կամ աշ-
կըրքիս խաղաղութիւնը կը հետեի, ինչպէս որ ըսի եղ-
րայրսիրութեան վրայ խօսած ատենս։ Ասոնցմէ գուրս
ինչ և իցէ պատճառի համար ուրիշի մահն ուզել կամ
մահնելուն վրայ ուրախանալը՝ միշտ մաղք է, սրաանց
մարդասպանութիւն ընել է։ Խրաւ է որ աս բաղձանք-
ները կրնան գալ մարդուս առանց մասածելու ալ. բայց
երբոր կիմանանք ու մտքերնիս վրայ կուգայ, պէտքը
չէ որ հաւանինք, պէտք է մէկէն գուրս ձգենք. այ-
յանձնենք զմեղ. և ըսենք սրտանց՝ ամենեկն միկու մը
մահը չենք ուզեր։

“Մանապէս կը մաղանչեն անոնք ալ որ այ խրկած
խաշերուն նեղութիւններուն անհամբերութիւն ընե-
լով, իրենք իրենց գիշմ անդթուլթիւն կընեն և իրենց
մահը կը բաղձան, երանի թէ մառնէի և աս նեղութիւն
խալցատէի կրտեն։ Զէ, սիրելի որդիքս, չէ. ած է մեր
կենացը տէրը։” “Կենաց և մահու գու ունիս իշխանու-
թիւն, . . (Խմուտ. Ժշ. 13.) իրեն կիյնայ՝ երբոր կուզէ
նէ՝ մեր կեանքը վերցնել, չենք կրնար մենք մեր մահը
բաղձալ այ կամացը դէմ։ Մանաւանդ որ ասանկ ան-
համբերութեամբ իրենց մահն ուզողները, թէ որ իրաւ

մահը գալու ըլլայ նէ՝ ան ատենն ալ անհամբերութիւն
կընեն, մեռնիլ չեն ուզեր:

Ուրեմն ամենեին մէկն իր մահը չնկրնար ուզել: —
Չէ, ամենեին օրինաւոր բան չէ ինքն իրեն մահն ուզել՝
անհամբերութեան յուսահատութեան կամ ո՛ր և իցէ
կրքի համար. վասն զի ան ատենն այ կամքը ըլլար ու-
զածնիս, այլ մերը: Բայց թէ որ մէկը բարի վախճանի
մը համար ուզէ մեռնիլ միշտ այ կամացն յանձնելովիր
կամքը. մեղք չէ, այլ շատ անդամ արդիւնաւոր ալ է:
Ինչպէս թէ որ մէկը խիստ ողորմելութեան մէջ գըա-
նուելով աեր, թէ որ քու կամքդ է մեռնիլս, սիրով
կը մեռնիմ ըսէ նէ, մեղք ըներ: Վասն զի իր կոմքն
այ կամաց տակը կը ձգէ. ու սուրբ գիրքն ալ կըսէ որ
թշուտարար ապրելին աւելի լաւ է մեռնիլը. “ Լա-
է մահ քան զցառն կեանս,,. (Սիրտ. ը. 17:) Ինչպէս
թէ որ մէկը սուրբ եկեղեցւոյ հալածանքը ցիտեանելու-
համար, չուզելով որ հաւատք կրօնք ոտքի տակ առ-
նուիլն ու շարութեան յաղթանակելը տեսնէ, այժմ
իրեն մահ խնդրէ նէ, չէ թէ միայն չի մեղանչեր. այլ
մանաւանդ առաքինութիւն է ըրածը. վասն զի բարի
վախճանի համար է իրեն մահ ուզելը, գէշութէ զզուե-
լով և այ փառքը բաղձալով: Ինչպէս Եղիա մարդարէն
իր մեռնիլն ուզեց, որպէս զի Աքասար թագաւորին ու-
Յեղարէլ թագուեհիին ըրած անօրէնութիւնները չի-
տեսնէ, որ այ սեղանները կը հօրծանէին ու մարդա-
րէները կը ջարդէին. “ Եւ խնդրեաց մաս անձին իւ-
րոյ, և ասէ. Տէր, առ զոգի իմ յինէն,,. (Ք. Թէ. Ժթ.
4:) Ասանկ ալ Յուդայ Մակարէ մեծ զօրավարն ըստա-
իր զօրքերուն որ լաւ էր իրենց մեռնիլը՝ քան թէ տես-
նել որ թշնամիները գան տիրեն ազգին, այ տաճարը
կործանեն, սուրբ սեղաններն ու սրբազան սպասները
պղծեն. “ Լաւ լիցի մեզ մեռանելի պատերազմի, քան
տեսանել զլարչարանս ազգի մերոյ և սրբութեցն մե-
րոց,,. (ա. Միք. Ք. 89:) ‘ Նմանասպէս առաքինութիւն
է ու նշան հմարիտ զլարչան բաղձալն որ մեռնինք՝ քան
թէ մէյմըն ալ մեղքի մէջ իյնանք :

Ասոնցմէ ՚ի զատ մեծ առաքինութիւն է բաղձալն որ
մեռնինք, որպէս զի այ հետ միանանք ու վայելէնք զին-
քը: Աս բաղձանքը գրեթէ ամմեն սուրբերն ունեցան.
իրենց սասափիկ սիրով որ ունեին առ ած, կուզէին օր

մը առաջ մեռնիլ, միանալ իրեն հետ, ու մէյլն ալ չիրաժնուիլ։ Մանաւանդ Պօղոս առաքեալը կայրեր կը տուղորեր աս բազմանքովը, ու կրտեր ստեղ. ի՞նչպէս կըլլայ որ մէյմը աղատիմ աս մահկանացու մարմինէս . “ Ո՞վ ապրեցուոցէ զիս ՚ի մարմնոյ աստի մահու , . (Հայ. է. 24.) Ա՞հ, երբ կըլլայ որ մեռնիմ և Յափն հետը միանամ. “ Զցանկալն ելանել և ընդ Քնի լինել՝ առաւել լաւ համարիմ , . (Փէլիդ. ա. 24.) Ուրեմն ով որ իր մահն առանց անհամբերութե՛ առանց կրքի՝ բարի վախճանի համար կը բազմայ. այ կամացը ասակը ձգելով իր կամքն, անանկ որ մեռնելու ալ՝ ապրելու ալ՝ ինչպէս որ ած կուզէ նէ պատրաստ է. չէ թէ միայն մեղք չի դործեր, այլ նաև արդիւնք կը վաստրկի ա; դի մացք Բայց որովհետեւ սովորաբար աս բարի վախճանը, աս համակերպութիւնն այ կամացը հետ քիչ մարդ ունի, պէտքը չէ աս բազմանքին աեղիք տալ որ չըլլայ թէ մեղքի վասնդ ըլլայ :

Բացատրեցի ձեզի ինչ որ հինգերորդ պատուիրանքը կարգիլէ “ Մի սպանաներ , ըսելով՝ հիմայ ձեզի կը մնայ քննութիւն ընելը՝ թէ որ ըսած կերպերուս մէ կովն աս պատուիրանքն դէմըրեր էք, գործքով կամ խօսքով կամ խորհրդով. ու խղճմաննքնիդ մաքրել աղէկ խստառվանք մը ըլլալով, ու հաստատուն առաջդրութիւն մը ընելով :

Իսկ ինչ որ աս պատուիրանքովը կը հրամմէ ած, այսինքն սիրել ուրիշներն, անոնց բարիքն ուզել, կրցածնուս չափ օգնել իրենց հոգեւոր ու մարմնաւոր կարօտութեանը՝ ինչպէս որ կուզենք ուրիշներն ընեն մեզի, աս ամեն բաներն ըսի ձեզի եղբայրսիրութեան վրայ խօսած առենս : Ուստի աս յօրդորակս կը լմբնցնեմ Քնի խօսքովն որ մարդասպահութեան վրայ ըսաւ . “ Լուարուք զի ասացաւ առաջնոցն՝ թէ մի սպանաներ, զի որ սպանանիցէ պարտական լիցի դատաստանի. այլ ևս ասեմ ձեզ, եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրամտարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի , . (Մաք. է. 21.) այսինքն գիտէք որ առջիններուն ըսուեցաւ որ մարդասպանութիւն չընեն, վասն զի մարդ սպաննող մեծ յանցանք կընէ. բայց ես կրտեմ որ ուրիշն վրայ անիրաւ աեղը բարկացովն ալ մեծ մեղք կը դործէ : ինչո՞ւ համար Քն տէրն մեր բարկութիւն մար-

գառպանութեան պէս կարգիրէ : Վասն զի շատ անդամ՝
բարկութիւնն է որ մարդասպանութիւն գործել կաւ-
տայ , իրօք աղջըլայ նէ՝ մողով , անոր համար Քն տէրն
մեր մեղքին պատճառն ալ կը վերցնէ : Ուստի թէ որ
կուզե՞նք աս հինգերորդ պատուիրանքին գէմ չընել .
ոիրելի որդիքս , պէտք է որ սորվինք ստնձել զաղել մեր
բարկութիւնն որ զմեղ երթեմ տակնուգրոյ կընէ .
վասն զի անկարգ բարկութենէն աղէկ բան առաջ չի
կրնար գալ՝ կըսէ առաքեալը . “ Զի բարկութիւն մար-
դոյ զարդարութիւն այ ոչ գործէ ,, . (Յ-է . մ . 20 .)
Քն տէրն մեր ալ կըսէ . Սորվեցէք ինծմէն հեզ ու խո-
նարհ ըլլալ . “ Ուսարուք յինէն զի հեզ եմ և խօնարհ
սրտիւ ,, . (Մդի . ժա . 29 .) վասն զի չէ թէ բարկա-
ցողներն՝ այլ հեզ ու խաղաղտրար եղողներն են որ այ
որդիք կըսուին և յաւիտենական արքայութեանն ար-
ժանի կըլլան . “ Երանի հեզոց , զի նոքա ծառանդես-
ցեն զերկիր . Երանի խաղաղարարաց , զի նոքա որդիք
ոյ կոչեսցին ,, . (Մդի . Ե . 5 . 9 .)

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԼԹ .

Հ-ԳԵ-Ը Խ-Շ-Ա-Պ-Ա-Ն-Ա-Ց-Ե-Ց Հ-Ր-Ա-Յ- , Ո-Ւ- է
Գ-Ա-Յ-Ե-Խ-Հ-Ա-Ց-Ե-Ց-Ն Պ-Ա-Լ- :

| Անչպէս որ անցած կիրակի ըսի , ած իր հինգե-
րորդ պատուիրանքովը կարգիրէ՝ ամմնեին ուրիշն ա-
նիրաւ տեղը վնաս մը չընել , ոչ հոգւոյն և ոչ մար-
մոյն , ու մասնաւորապէս երկու կերպ մարդասպա-
նութիւն կարգիրէ՝ հոգեոր և մարմնաւոր : Մարմնա-
ւորին վրայ բաւական իհոսեցոյ ձեզի . հիմայ կը մնայ
որ հօգեորին վրայ ալ իհոսիմ , որ է գայթակղութիւն
առալը : Ո՞՛ , ի՞նչ սոսկալի մարդասպանութիւն է գայ-
թակղութիւն առալը . ասիկայ մարմինը միայն սպաննել
չէ , հապա հոգին ալ՝ որ անհամեմատ աւելի մծ է .
ասիկայ ուրիշին ժամանակաւոր կեանքը միայն վերց-
նել չէ , հասկա նաև յաւիտենական կեանքն ալ . ասիկայ
արքայութէ զնկել է ուրիշն ու գժոխիքին տակը ձգել :

Շին, որ կը որ հարիւրաւոր լեզուներ ու բոլոր սուրբ կարդապետներուն եռանդն ու ճարտառանութիւնն ունենայի, որ կարենայի աս գարշելի ժանապատման գեմ բաւական խօսիլ՝ որ հոգիները կը պլըշտրիէ. ու կը թունաւորէ: Բայց գոնէ կրցածիս չափ ձեզի համերցնեմնախ գայթակղութիւնն ինչ է, ու քանի անթիւնի համար կերպով կրնայ մէկը գայթակղութիւն աալ ուրիշին. Երկրորդ՝ գայթակղութիւնն ինչ մեծ մեղք է այ գեմ, և ինչ ծանր լինասներ կընէ ուրիշներուն. Երրորդ՝ սոսկալի վայերն որ գայթակղութիւն առւողներուն մրայ հուգան. և ետք ալ՝ ինչ նար կրնան ընել գայթակղութիւն առւողները: Բայց ամենն բանէն աաջ աղէկ հասկըցէք գայթակղութիւն ինչ ըսել է:

Ինչպէս որ սուրբ ագուինացին ու բոլոր ածարանները կը սահմանեն, գայթակղութիւնն է՝ խօսքով մը կամ գործքով մը կամ զանցառութեամբ մը՝ գոնէ դըրսուածառ պատճառ տող ուրիշի հոգեոր կործանմանը. սյսինքն մեղքի մէջ իյնալոււն: Աղէկ դիտեցէք “գոնէ դրուածց ըսելո”, ըսել է որ՝ չէ թէ միայն յայսնի մեղքով կը տրուի գայթակղութիւն, այլ նաև անանկ խօսքերով գործքերով ու զանցառութեամբ, որ ըստ ինքնան գէշ ալ չեն նէ՝ գոնէ գրուածց գէշ կերեան: Զոր օրինակ մէկն իր առնը գէշ անսւն սւնեցող մարդ է կը պահէ, կամ ինքն անոր առնը ստէպ կերթայ. կրնայ ըլլալ որ ինքը շիմնզանչէ, բայց որովհետև աշքի գէշ երկցող բան է ըրածը՝ պէտք է ետ կենայ անկէց, չէ նէ գայթակղութեան մեղք կըլլայ ըրածը: Աւան չի ինչպէս սուրբ ագուինացին կըսէ, “Գայթակղութիւնը չէ թէ իրական մեղքով միայն կը արուի, այլ նաև մեղք երկցած բաներակ”, Աւատի գայթակղութիւնն առաջ համար հարկ շիկայ որ մէկը մեծ մեղքաւոր և անօրէն մարդ մը ըլլայ, հերիք է անանկ բաներ ընէ՝ որ գէշ կերեան, ու պատճառ կըլլան ուրիշը մեղք իտթելու: Ասկէց ան ալ կիմացուի որ՝ գայթակղութեան մեղք ընելու համար հարկ շիկայ մէկը բուն սատահայի պէտ աւզէ ուրիշը մեղքի մէջ ձգել, հերիք է որ անանկ խօսք ըսէ կամ անանկ գործք ընէ՝ որ սւրիշը մարդկային ակարութեամբ անկէց չար օրինակ կամ տաիթ առնէ մեղքի մէջ իյնալու:

Գայթակղութիւնն մը կայ՝ որ դարիստիսն կըսուի, գայ-

Թակղութիւն մըն ալ կայ՝ որ գործիածոց կըսուի, այսինքն տկարներոււ։ Փարփսականն ան է որ մէկուն ըրածը կամ խօսածն ամենավիճ գէշ երևնալու բան մը շըմպալով, ամենեին մեղքի պատճառ մը չխտալով, այսու ամենայնիւ շար մարդիկ անկեց մեղքի առիթ կառնեն, ինչպէս փարիսեցիներն որ Քափ ամենասուրբ խօսքերէն ու գործքերէն խրատ առնելու տեղն՝ առիթ կառնեին շար խօսելու և չարիք գործելու։ Ասոր վրայ չէ ասօրուան խօսելիքու։ Վասն զի տափիկայ տրուած գայթակղութիւն չէ՝ որ մէկը տուած ըլլոյ, այլ ուրիշներուն չարութիւնն է որ բարի բանէ մը գայթակղութիւն կառնեն։ ուստի անանկ գայթակղութիւնը բանի տեղ գնելու չէ, ինչ պէս ՔՄ տէրն մեր չիդրաւ, և իր բանը նայեցաւ, ինչ որ պէտք էր նէ՛ ըստ և ըրաւ, թէ և փարփսեցիներն իրենց շարութեամբն անկեց գայթակղութիւն կառնեին։ “Թոյլ տուգ գոցա, ըստաւ, կոյրք ե՞ն կուրաց առաջնորդք,, (Մթն. Ժե. 14.) այսինքն թոզ տուեք ինչ որ կուզենն է՛ ըստն։ իրենք կոյր են, ու կուրերուն կառաջնորդէն։ Աս տեսակ գայթակղութեան վրայ գիտնալու բանն ան է մինտեկ որ՝ եթէ մէկը գիւրաւ և տուանց իրեն կամ ուրիշի հոգիոր կամ մարմնաւոր մնաս հասցնելու կրնայ ընելն է, եղայրափրութեան համար պէտք է ցնէ՛, որպէս զի մեղքը վերնայ, ընկերովը հոգեառոր մնաս ցըլլայ։ Վասն զի առաքեալը կըսէ։ “Ու կերայց միտ յաւիտեան, զի մի զեղբայրն իմ գայթակղեցուցից։ (Ֆ. Կոն. շ. 13.) այսինքն թէ և ուտիք օր միտ ուտելը մեղք չէ, բայց գիտնալով որ ուրիշի գայթակղութիւն կըսէ ուրաց իրեւնը, ու չուտելն ինծի մնաս մը չիտար, մէկմըն ալ չեմ ուտեր։ Բայց ինչպէս որ ըստի, փարփսիտանց գայթակղութիւնը գայթակղութիւն չէ, պաշառ եղովին մեղք չէ։ միայն գայթակղովը կը մնանչէ։ կամք ու շարութեամբ գայթակղութեան պատճառ փնտռուելով։ Ուստի ասոր վրայ չէ առօրւան իմ խօսելիքս։

Ա.Յ. պիտոր խօսիմ ան գայթակղութեանը վրայ՝ որ փոքրկանց կըսուի, այսինքն տկարներուն, որոնք գէշ բան մը տեսնելով կամ գէշ երևացող բան մը՝ կը գայթակղին իրենց տկարութեամբն ու մեղքի մէջ կիյան։ Զոր օրինակ կնիկ մը՝ որ անպարկեցան կը հագուսի, եր-

կու կերպ գայթակղութիւն կուտայ ուրիշներուն՝ անոնց մարդկային տկարութեանը համար . էրիկ մարդկանց՝ դեշ մտածմունքներու և բազմանքներու պատճառ աւալով, ու կնիկ մարդկանց և աղջիկներուն չար օրինակ՝ որ իրենք ալ անանկ բաց կերպով հագուին . Աս է փոքրկանց գայթակղութիւն ըստւածը : Ուրիշ օրինակներ ալ բերեմ : Մէկն անհամեստ խօսքեր կը խօսի, լսողներուն պատճառ կուտայ որ իրենք ալ խօսին . ու բոլոշուհութեան փորձութիւններ ունենան . աս ալ փոքրկանց գայթակղութիւն է : Մէկն ուրիշն անարդանք զբկանք գողութիւն կընէ . անոր մարդկային մկարութեանը պատճառ կուտայ որ տաքնայ . կիրք եւլէ , խօսքով ու գործքով մեղքի մէջ իյնայ . աս ալ փոքրկանց գայթակղութիւն է : Մէկը կիրակի օր ժամ երթալու հոգեոր մափի ընկելու տեղը՝ պարապ կը պատրափի, կամ սրճանոցները խափի և դատարկութեան հետ կըլլայ . կամ ժամու մէջ պարկեցա չի կենար, չար օրինակ կըլլայ ուրիշներուն ալ որ իրեն պէս ընեն . աս ալ փոքրկանց գայթակղութիւն է : Մէկը դեշ գլուքը կը կարդայ, ուրիշներն ալ կը լսեն, կամ ուրիշներուն ալ կուտայ որ կարդան, կամ ծուռ վարդապետութիւններ կընէ հաւաաքի և բարի վարքի դէմ . ուրիշներուն փառքն անով տարակոյս կը ձգէ, առիթ կըլլայ որ իրենք ալ նոյն բաները խօսին, անոր ծուռ խօսքերուն հետեւլով մեղք գործեն . աս ալ փոքրկանց գայթակղութիւն է : Մէկն անանկ հարցմոնքներ կընէ անմել աղաց կամ աղքանց՝ որ աշւընին կը բացուի . չարութիւն ընել կը ստրվին, մտքով բելնով ու գործքով մեղքերու մէջ կիյնան . աս ալ փոքրկանց գայթակղութիւն է : Կարճ ընեմ . վասն զի թէ որ ամմեն տեսակ գայթակղութիւնները համրելու ըլլամնէ՝ չի լըլընար . ուրիմն ով որ անանկ խօսք մը կըսէ, կամ անանկ գործք մը կընէ որ ուրիշներուն պատճառ կըլլայ մարդկային տկարութը մեղքի մէջ իյնուլու, գայթակղութեան մեղք կը գործէ . թէ որ պզտիկ է տուած գայթակղութիւնը նէներելը կըլլայ մեղքը, թէ որ մեծ է նէ՝ մահուշափ : Աս է ան գայթակղութիւնն որ իրաւցնէ ժանտախտ մընէ՝ աշխարհք ապահանող, որ այնչափ բիւրաւոր հոգիներ արբայութենէ, կը զպկէ ու գժոխք կը աանի . աս է՝ սրուն համար Քն աէրն մեր վայ տուաւ աշխարքիս, և

ինչուան առ խօսքն ալ ըստաւ . “ Ար ոք դայթակղեցուսցե զմի ’ի փոքրկանց յայսցանէ , լու է նմա թէ կափիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա և ընկրմիցի ’ի խորս ծովու , . (Մոբ . Ժը . 8 .) այսինքն , ալ լու է որ մէկուն վիզք քար կապեն ու ծավուն տակը ձգեն զինքը , քան ’ի թէ ուրիշի գայթակղութիւն ասյ , մէկ հոգի մը մողքի մէջ ձգէ : ինչուան առ խօսքն ալ կրուէ ետևէն . ” Վայ աշխարհի ’ի գայթակղութիւննց . հարկ է գոյլ գայթակ զութեանց , բայց վայ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռան գայցե գայթակղութիւնն , : Վայ աշխարհիս գայթակղութիւններէն եղած չարիքներուն համար . գայթակղութիւնները պէտք է որ ըլլան , բայց վայ անոնց որ գայթակղութիւնների կուտան :

Իրաւ՝ անկեց անօրէն անկեց գարշեցի ի՞նչ կրնայ ըլլալ : Աստուած իր ոզորմութեամբը կուղէ որ ամմննքը փրկուին . “ Զամենայն մարդիկ կամի զի կեցցեն , : (Ա . Տիմ . ք . 4 .) Գն տէրն մեր զմեզ փրկելու համար աշխարհք եկաւ , այնչափ անտանեցի չարչարանքներ քաշեց , խացին վրայ գամսւած մոռաւ . իսկ գայթակ զութիւն առողջները գիտենք ի՞նչ կընեն : Աստուած այ կամքն՝ Յնի չարչարանքներն անպառուզ ընել կուտան ան հոգիներուն համար . որոնց որ գատապարտութենը պատճառ կըլլան իրենց տուած գայթակղութեամբը . ասկեց մեծ ի՞նչ անիրաւութիւն կրնայ մէկն ընել այ , ասկեց մեծ ի՞նչ վիշա կրնայ աալ Յնի մարդուսէր արտին , ասկեց մեծ ի՞նչ անգթութիւն կրնայ ընել ուրիշին : Թէ որ սոսկալի բարբարոսութիւն մըն է անիրաւ տէղն ուրիշին ունեցածն ու կեանքը վերցընել , հապա ի՞նչ անգթութիւն ի՞նչ բարբարոսութիւն ըսելու է գայթակ զութիւն առողջն ըրածն որ ուրիշը մողքի մէջ կը ձգէ . և մեղքի մէջ ձգելով այ շնորհքէն ու բարեկամութէն կը դրկէ՝ որ աշխարհիս ամմն գանձերէն մեծ է , անոր հոգեոր կեանքը կը վերցընէ՝ որ անհամեմատ աւելի մեծ է քան զմարմնաւոր կեանքն , արբայութիւնը կրսալնը նել կուտայ անոր . և յաւիտենական գատապարտութեն արժանի կրնէ : Ասկեց մեծ ի՞նչ զնաս կրնայ ընել մէկն ուրիշին : Իրաւ է որ գայթակղութիւն առողջներն առ գիւական միոքը չունին՝ ուրիշի հոգին գատապարտութեան տակ ձգելու , անոնց գժոիք երթալուն պատճառ ըլլալու . վասն զի սովորաբար իրենց կերպը գոյն

շնելէն ուրիշ բան չեն մտածեր . բայց ի՞նչ օգուտ չի-
մտածելէն և ուրիշի առանկ մեծ կնաս ընելու գիտաւո-
րութիւն չունենալէն , երբոր իրոք առ վնասը կընեն :

Հեղի քահանայապետին զաւկըներուն ըրածը ժողո-
վարդեան գայթակղութիւն ըլլալուն համար գիտենք որ
գիրքն ինչ կը կանչէ զիրենք . սատանային որդիքը .
“ Որդիք Հեղեայ , որդիք Բելիարայ ,, . (ա . թա . թ .
12 . ըստ լու) Սուրբ Ասկերերանն ալ ժանախա կը
կանչէ զիրենք . “ Որդիք Հեղեայ , որդիք ժանաք ,, .
Հիմայ գուք ըսեք , աս երկու անուններէն պրն աւելի
կը յարմարի գայթակղութիւն առողջներուն . սատա-
նային զաւկըները կանչել զիրենք , չեն նէ ժանախա :
Խնձի կուգույց որ երկուքն ալ մեկմէկէ եւել կը յարմարի
իրենց : Նախ՝ ժանախախաղ . վասն զի գայթակղութիւն
առողջներն իրոք ժանախափի պէս են , իրենց գէշութե-
նէն ամենիքը կը պլըշտըկուին : “ Ապականեն զբարսքաղ-
ցունս բանք շարք , կըսէ առաքեալը . (ա . կորն . ժե .)
այսինքն դէշ խօսքերը կապականեն կաւրեն ուրիշնե-
րուն վարքը . ժանախափի պէս կապականեն ուրիշներն
իրենց ծաւու վարդապետութիւններովն ու շար իրատ-
ներովք . ժանախափի պէս կապականեն ուրիշներն իրենց
շար գործքերովն աւ դէշ վարքովք : Վասն զի ուրիշշա-
ներն ալ որ տկար են՝ անոնց կը հետանին , ու նոյն խօս-
քերը կընեն , նոյն ծուռ վարդապետութիւններն որ
լուր են՝ կը աարածեն , նոյն վարքը կը վարեն , նոյն ան-
սած մեղքերնին կընեն : Ու աս գայթակղած անձինքն՝
ուրիշներն ալ կը գայթակղեցնեն , անոնք ալ ուրիշ-
ներն . ինչուան հասարակ կըլլան ան մեղքերը , ոսկո-
րութիւն կը դառնան , որ ալ կարելի քըլլար վերցնելը :
Խելուրնիգ աս բանիս պառկեցընելու համար՝ օրինակ մը
տառմ . ի՞նչպէտ տկառւ սուտ երգում՝ հայհոյանք ընելու՝
անէծք տալու՝ անհամեստ խօսքեր զուրցելու սովորու-
թիւնը : Գայթակղութեամբ , մեկմէկէ շար օրինակ
առնելով . քանի մը հոգի սկսան ընելու , ուրիշներուն
գայթակղութիւն առուին . անոնք ալ տկար մարդիկ ըլ-
լուրով շար ախտին հետեւցան . իրենք ալ ուրիշներուն
շար օրինակ տուին , ինչուան քիչ քիչ հասարակ բան
մը գարձաւ շատերուն բերանը : Թէ որ ասանք քըլլար
նէ . ի՞նչպէտ կընային պզափ տղաք ալ նոյն բաներն ընել .
մարկէց կը սորվէին սուտ երգում՝ հայհոյանք ընել .”

Նիծել՝ ազտեղի խօսքեր զուրցել. թէ որ ուրիշներէն չելակին նէ : Ասանկ ալ ուրիշ ախտերն ու սովորութիները չեին մաներ ու հասարակ ըլլար . թէ որ չար օրինակ տուողներ ըլլային : Ուրեմն յայտնի եղաւ որ գայթակ զութիւնը ժանախտ մըն է , աշխարհք կապականէ :

Աս ասանկ ըլլայն ուրիշ օրինակներով ալ բացառ րեմ . ոմանք հոգեոր լսելու՝ խոստովանանք ըլլալու՝ սրբութիւն առնելու չեն գար : Ուրիշներ ալ որ կը տեսնեն՝ ակար մարդիկ ըլլալով՝ չար օրինակ կառնեն . իրենք ալ չեն գար . կամաց կամաց սովորութիւն կը լսայ չիգալու : Քանի մը ագահ մարդիկ չափէն աւելի շահով փոխ կուտան . քանի մը վաճառական խարգա խութիւն կընին , չափազանց գին կը պահանջեն , գնողները կը խարեն . ուրիշներն ալ աեմնելով որ առանկով անոնք սացի տէր կը լսան . իրենց մարդկային տկարութեանը փորձութիւն կը լսայ ու մաքերնեն ըսելով որ “ Ուրիշները կընեն՝ մենք ինչո՞ւ չիկրնանք պիտօր ընելու , . . . չար օրինակ կառնեն . իրենք ալ կընեն , ու կամաց կամաց սովորութիւն կը լսայ : Նմանապէ ” քանի մը ունայնատէր կնկալիք նորելուք հագուստներ կը հնարեն , երբեմն ալ բաց և անվայել . ուրիշ կնկալիք ալ կը տեսնեն , դիւրաւ անոնց կը հետեւին . քիչ քիչ սովորութիւն կը լսայ , և անթիւ անհամար մեղքերու պատճառ : Չերկընցընեմ . չար օրինակը շուառով կը մոլորքնէ մարդը , կըսէ սուրբն Նմբրոսիոս . այնչափ ուժ ունի չար օրինակը . գայթակղութիւնն այնպէս իրեւն կը քաշէ ուրիշներն որ , մարդս բնութեամբ գեշին կողմը հակում ունենալով՝ կարծես որ կը հարկաւորի գեշն ընել առանց իմանալու . ինչպէս մեր վրայ ալ փորձը կը տեսնենք քիչ մը դիտելու ըլլանք նէ : Ուրեմն նորէն կըսեմ ու կը հաստատեմ . գայթակղութիւն տուողները ժանախտ մըն են որ ուրիշները կաւրեն ու կապականեն . “ Որդիք Հեղեայ , որդիք ժանաք , :

Բայց մեկալ անունն ալ աղէկ կը յարմարի իրենց . տյաինքն սատանային որդիքը կանչել զիրենք . վասն զի ինչպէս որ զաւակ մը իր հօրը կամքը կը ջանայ ընելու . առանկ ալ գայթակղուն տուողները սատանային բազանքը կը կասարեն , ինչպէս քմ տէրն մեր կըսէ . “ Իուք ի հօրէ սատանայէ էք . և զցանկութիւնն հօրն ձերոյ կամքը առնել , . (Յ-կ. Շ. 44:) Սատանային

բաղձանքն ան է միշա՝ որ մարդիկ մեղքի մէջ ձգէ, և
մեղքէն դժոխիքը. գայթակղութեն տուողներուն ըրածն
ալ նոյն է ամենեին, ուրիշները մեղքի մէջ կը ձգեն;
և անոնց դժոխք երթալրուն պատճառ կըլլան: Մանա-
ւանդ շատ անդամ ուրիշները մեղքի մէջ ձգելու հա-
մար նոյն հնարքները կը բանեցլինեն՝ ինչ որ սատանան
կը բանեցընէ: Ի՞նչ ըրաւ սատանան դրախտին մէջը:
որպէս զի Ադամ Եւայ և անոնց հետ ամմենքնիս ալ
կործանէ: Անոնք չեին համարձակեր այ արդիլած
պառւղն ուտելու, բայց սատանան որ կը բաղձար ուտել
ալրու, Եւան ձեռք առաւ, սկսաւ յոյսեր առջել դնել.
սպահովեց որ ոչ ինքն և ոչ Ադամ կը մեռնէին ան
պառւղն ուտելով ինչպէս ած սպառնացեր եր, այլ
մանաւանդ այ պէս անմտհ կըլլային, և այնչափ խարեց
խարիսքն զինքն որ ինչուան հաւանեցուց ան պաղէն
ուտելու, և ան սոսկալի մեղքը գործելու: Աստինկ կը-
նեն գայթակղութիւն տուողներն ալ: Ան անմեզ աղ-
ջիկն, ան խեզք կնիկը, չուզեր հաւանիլ, չուզեր այ
գէմ ընել. բայց անօրէն անպարկեցոին մէկն այնչափ
յոյսեր առջենին կը դնէ, այնչափ կը խարիս-
քէ, այնչափ ծուռ վարդապետութիւններ կընէ, քա-
րոզիներուն խոստովանահայրներուն խօսքը նայելու չե-
կըսէ, աս բաները մեղք չեն՝ անմենքն ալ կընեն կըսէ,
(թէ և սուռ զրպարտութիւն է ըստածը), անդիէն դար-
ձալ մը չիկայ՝ որ դժոխք ըլլալը պատամէ կըսէ. վերջա-
պէս՝ այնչափ խենթուենաւ խօսքեր կը զուրցէ, ին-
չուան մեղքի մէջ կը ձգէ զիրենք: Ան կարիճն՝ ան բա-
րեպաշտ անձն՝ իր ջերմառանդութեանը հետ է, սուրբ
հաւատքին սորվեցուցածը կը հաւտայ, հոգեւոր խրատ
կը լսէ, խոստովանահքը կըլլայ, սրբութիւնը կառնէ,
պահքը կը պահէ, ծոմը կը բռնէ. բայց չնչահաւատին
մէկը կը ինաւայ վրան, խղճահար կը կանչէ զինքն, ան-
խելքութիւն է ըրածդ՝ կըսէ, և ծուռ վարդապետու-
թիւններով գէշ գլքեր առջեր կարդալով՝ խելքը կը
դարձնէ, հաւատքին վրայ տարակուսել կուտայ, ու
բարեպաշտ առաքինի անձը մոլի և մեղաւոր կընէ: Ան
խեզք մարդն ուրիշի բանին ձեռք չի դպջներ. բայց
սատանորդիին մէկը կըսէ իրեն. ստակն ապրողներուն
համար է, ուր որ կը գանես՝ քուկդ է, առ, շատ վախ-
ցողը բերանն օդին կը բանայ. և աս ծուռ վարդապե-

առւթիւններով ու չար խրառներովը զինքը գտնե կը հանէ , գողութեան մէջ կը ձգէ : Այսանկ ալ ուրիշ ամ- մն մազքերը , որ անկարելի է մէկիկ մէկիկ ըսել :

Ուրեմն իրաւ չէ որ գոյթակղութիւն առւողները սատանային բաղձանքը կը կատարեն , ուրիշները մազքն մէջ ձգելով , ու մազքէն գտոփրը : Ուրեմն իրաւ չէ որ գոյթակղութիւն առւողները սատանային որդիքն են , սատանային պաշտօնը կը նեն , և իրենք ալ մարմնաւոր սատանաներ են : Մտիկ ըրեք որ ըսածս իրան է թէ չէ : Օր մը Պետրոս առաքեալն Յնին վրայ ցաւելով որ այնշափ չարչարանքներ քաշէր ու մեռնէր պիտոր , ու զեց համոզել զինքն որ առ բաները չի քաշէ : Խեղճ Պետրոս առաքեալ . գիտեք քն աէրն մըր ինչ ածական առւաւ իրեն առ բանիս համար . զինքը մէկդի վաշնաեց՝ սատանայ կանչելով . “Երիշ յեաս իմ , սատանայ , գոյ- թակղութիւն իմ ես ,, . (Մտի . ժկ . 23 :) Մեծ բան . թէ որ Պետրոս առաքեալ բարեմառւթեամբ մփայն ու զելով արգելք ըլլալ Յնի ընելու մեծ բարեաց՝ սատա- նայի անուն առաւ , ուրեմն անոնք որ իրենց առւած գոյթակղութիւններով չէ թէ միայն ուրիշներուն ար- գելք կը լլան բարեգործութիւն ընելու՝ այլ և մազքն և յաւիտենական գասապարտութեան մէջ կը ձգեն զի- րենք , մարմնաւոր սատանաներ են : Մանաւանդ թէ սատանաներէն ալ գէշ են . կըսէ սուրբն Բնեանարգռոս , ու սատանաներէն աւելի վանդպաւոր . վասն զի շատ աւելի զիւրին և աներեւոյթ սատանաներուն բերան փորձութեանը գէմ կենալ՝ քան թէ անոնցն որ մազք պէս արարած են , ու մազք հետ կազզրին ընտաներար . ինչու որ իրենց ընկերութեամբն զմեզ կը շահին , իրենց խօսակցութեամբն զմեզ կը խարխըրեն . իրենց օրինա- կովը մեզի սիրու կուտան , եակնուն կը քաշեն , ու գրե- թէ կըսափակէն զմեզ մեզք գործելու , և կորսատեան ճամ- բան երթալու :

Սնանկ է նէ , աեսէք գոյթակղութիւն աալն ինչ վասակար ինչ սոսկալի ինչ գարշելի ափատ է որ՝ ինչտաւան զմարդը սատանայ կընէ : Սնանկ է նէ , աեսէք գոյ- թակղութիւն առւողներն ինչ նախատինք կը նեն այ , ինչ ոհաճութիւն կուտան Յնի , իր պատուական արա- նովը գնած հոգիները մոլորշնելով : Հրեաները գրի որդի ին այ սպաննելով որչափ ալ սոսկալի անօրէնութիւ-

ըրած ըլլան , կըսէ սուրբն Բեմարդոս , բայց անոնց
ըրածէն վար չի մնոր գայթակղութիւն առւողներունն
ու . վասն զի այնշափ հօգիներն որ քնի արիւնն ու
կետնքն արժեկը են՝ իրմէն կը յափշտակէն , ու սատա-
նային կուտան : Իսկ ած իրեն ասանկ մեծ նախատինք
ու ահաճութիւն առւողներուն գէմ կուզէք որ պա-
տիժներ ու կայծատիներ չի միրէն : Այս գայթակղութիւն
առւողներուն . “ Այ մարդոյն այնմիկ , յօյր ձեռն
գայցէ գայթակղութիւն , . (ՄԴԿ . Ժ. 7:) Նախ վայ ,
վասն զի գժուարին է իրենց փրկութեան հասնիլը : Բե-
րենգարդիոս հերետիկոսապետ թէն և իրաւցընէ զջմումի
եկած և իր մեղքերն ապաշխարած էր , բայց այսու ա-
մանայնիւ մեռնելու ատենն աս խօսքն ըստա . “ Իմը ըրած
մեղքերուս ապաշխարանքն յուսամ որ ըրած ըլլամ , բայց
ուրիշներուն իմ պատճառաւս ըրած մեղացը համար՝
սուած գայթակղութիւններուս համար՝ վախեմ որ
գատապարտաւիմ , . Երկրորդ վայ , վասն զի ած գայ-
թակղութիւն առւողներէն չէ թէ միայն իրենց գործած
մեղքերուս պատասխանը պիտօր պահանջէն , այլ նաև
ուրիշներուն մեղացը որ անոնց պատճառաւն՝ անոնց
սուած գայթակղութիւններուս պիտօր առինակովը կը
գործեն : Ո՛հ , ինչ մեղքեր ացքերնուն գիմացը գի-
շուած պիտօր աեսնեն , որ մեղքերնէն ալ չէր ան-
ցոծ . անոր համար Դաւիթ մարդարէն զվալով իր
սուած գայթակղութիւններուն վայ , թէ իր գոր-
ծած մեղքերուն , և թէ իր պատճառաւս ուրիշնե-
րուն գործած մեղացը այմէ թողութիւն կը խնդրէ .
“ Ի գաղտնեաց իմոց սուրբ արտ զիս աէր , և յօտարէն
պահեա զնառայս քո , . (ԱԾ. Ժ. 13:) Երրորդ վայ
գայթակղութիւն առւողներուն , վասն զի իրենց պատ-
ճառաւը գատապարտաւած հոգիներուն վրէժն իրենց-
է պիտօր ինդրէ ած : Տզուն մէկն ընկերոջը չար օրի-
նակին հետաելով թշուառարար մեղքի մէջ մեռնելու
ատենն ըստա . Վայ անոր որ զիս մալորցուց : Ըսել կու-
շիք որ ան էր իր գժոտիք երթալուն պատճառը : Ու թէ
որ մեռած ատենն ատանկ ըստա , հապա մեռնելէն ետքն
ինչ ըստած է գժոտիքն մէջը յաւիտենական տանջանք-
ներու մէջ գատապարտաւած ատենը : Արդեպ ինչպէս
բազոք ըրած է անոր գէմ որ իրեն ան չարութիւնը սոր-
էցուցեր ու զինքը մեղքի մէջ ձգեր էր : Չորրորդ վայ

գայթակղութիւն առւողներւն, վասն զի թէ և դարձի գան ու Շշմարիտ զջմամբ թողութիւն առնեն այմէ իրենց մեղքերուն և յաւկանակոն պատժոյն, բայց ժամանակաւոր պատժէն չեն խալըսիր, պէտք է որ կամ հոս կամ անդին քաւարանը պատիժնին քաշեն. ինչպէս Մովսէսի և Դաւիթի մարդարէին վրայ ասոր օրինակը կը տեսնենք: Իրաւ երկուքն ալ փրկուեցան, բայց երկուքն ալ պատիժնին առին այմէ, ու ծանր պատիժ, իրենց սոււած գայթակղութիւններ համար: Ասոնց նման ուրիշ շատ օրինակներ եկեղեցական պատմութեալ մէջն ալ ունինք:

Թէ որ սյուշափ վայ պիտոր գայ գրանին՝ որոնք որ միայն ընկերներնուն գայթակղութիւն տուեր են, հապա ինչ սոսկալի վայեր պիտի գայ ծնողաց վրան՝ որոնք որ իրենց շար օրինակովը զաւ կըներնուն գայթակղութիւն կուտան. հասկա ինչ սոսկալի վայ պիտի գայ մածերուն գլուխը՝ որոնք իրենց հպատակներուն գայթակղութիւն կուտան. հասկա ինչ զարհուրելի վայ պիտի գայ կոնին՝ անոնց որ “յաթոռն Մովսէսի”, նոտած ըլլալով, անոնց որ իրենց վիճակին պարտքն ըլլալով “ըյս աշխարհի”, և “ազ երկրի”, ըլլալ. ամենէն աւելի պարտըկան են բարի օրինակ տալու. ինչ զարհուրելի վայ պիտի գայ դլանին թէ որ ընդ հակառակն գայթակղութիւն տալու ըլլան նէ: Որովհետև անոնց տուած գայթակղութիւնն անհամեմատ աւելի զօրաւոր, աւելի վասնդաւոր և աւելի վնասակար է քրիստոնէութեան, անոր համտր անհամեմատ աւելի ծանր ու ասասիկ պատիժներ պիտոր քաշեն: Ո՞չ, ասիկոյ անանկ մտածական մըն է որ սակորներս կը դողացնէ. վայ ինծի, թէ որ գայթակղութիւն կուտամնէ:

Անանկ է նէ, որոնք որ գայթակղութիւն տուած են՝ ինչ ճար պիտի ընեն իրենց պատիժը թեթեցընելու, և փրկութեան հասնելու համար: Պէտք է որ նախ Շշմարիտ զջմամբ դարձի գան, և այմէ լողունի խընդրեն, թէ իրենց գործած մեղքերուն, և թէ ինչ որ իրենց պատճառաւուն ուրիշները գործեր են: Երկրորդ՝ պէտք է որ խոստավանանք ըլլան, չէ թէ միայն գործած մեղքերնին, ոյլ նաև անոնցմով տուած գայթակղութիւննին. վասն զի գայթակղութիւնը տարրեր և ուրիշ տեսակ մեղք մըն է: Խօսք հասկընալու համար. մէկը

Ժամուն մէջը անպատռութիւն մը կընէ , անպարկեշտ խօսակցութիւններ կընէ . հերթիք չէ խոստովանակդին մէջն ըսելն որ ժամուն յարգութիւնը չէ պահեր , անհամասա խօսակցութիւններ ըրեր է հոն , այլ նաև պէտք է ըսէ գայթակղութիւն տալը տեսնողներուն ու լսողներուն , թէ և անոնք գայթակղութիւն առած ալ ըբւլտն նէ . վասն զի ինքն իր կողմանէ տուած է գայթակղութիւնը , ուստի մէկ գործքով երկու մեղք ըրած է : Երկրորդ՝ պէտք է առած գայթակղութիւններնին կըրցածնուն չափ չըտկին , ուրիշներուն տուած չար խրատներնին եւ առնելով . յորդորելով զիրենք եւ կենալուան մեղքերէն՝ որոնց իրենք պատճառ առած են գայթակղութեամբ , և մասնաւորապէս ջանալով անկեցեացը բարի օրինակ տալու որչափ որ չար օրինակով գայթակղութիւն առներ են . ինչպէս Պօղոս առաքեալը կըսէ . “Որպէս պատրաստեցիք զանդամն ձեր ծառայս ողջութեան և անօրէնութեան յանօրէնութիւն , նոյն պէս և այժմ պատրաստեցիք զանդամն ձեր ծառայս որդարութեան ’ի սրբութիւն , . (Հո . դ . 19 :) Ա . սանցմէ ’ի զատ պէտք է սկսին ճշմարիտ քրիստոնէի վարք ունենալ . ջերմուանդ երկիւզած առաքինի ըլւալ . Քնի հետեխլ : Վասն զի ինչպէս ծնողաց զաւկըներնուն բարի օրինակ տալուն վրայ խօսած ատենս ըսի , առանց բարի վարք ունենալու՝ առանց քրիստոնէական ըսրեազտութիւն ունենալու՝ անկարելի է գայթակղութիւն ու չար օրինակ չիտալ : Վասն զի ինչպէս առակը կըսէ , “Տակառն իր մէջը եղած գինինին կուտայ , . թէ որ մէջն եղած գինին ազէկ է , ազէկ գինի կուտայ . թէ որ գէշ է . գէշ գինի կուտայ . ասանկ ալ մէք . թէ որ ներսուանց ազէկ ենք , բարի օրինակ կուտանք խօսքով ու գործքով . թէ որ ներսուանց գէշ ենք , անկարելի է որ գրասուանց ալ գայթակղութիւն ու չար օրինակ չիտանք :

Նշանէ ընելով , սիրելի որդիքս , չէ թէ միայն մեղքերնիս կը քաւենք . չէ թէ միայն առած գայթակղութիւններնու պատիժները կը թէ թացընենք , այլ նաև մծ արգիւնք կը վաստըկինք այ տոջին՝ ուրիշներուն ըրած բարեգործութիւններովն որ մեր առած բարի դինակսվէ կը յորդորուին ընելու :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽ.

Կը սահման գոյթական է առ վրա :

Ենցած կիրակուան ըստած գայթակղութեանս վրայ թէկ զանազանութիւն մը կայ ընելու , որ այսօր պիտի բացատրեմ ձեզի : Գայթակղութիւնն երկու տեսակ է , ներդործական ու կրաւորական . ներդործականն ան է որ մէկն ուրիշին կուտայ՝ պատճառ ըլլալով ա . նոր մեղք մանելուն . իսկ կրաւորականն է՝ երբոր մէկն ուրիշէն , առիթ կառնէ մեղք գործելու : Ներդործականին վրայ բաւական խօսեցայ անցած անդամուն . այսօր կրաւորականին վրայ պիտոր խօսիմ , ու ցցնեմբնչ ջանք պէտք է ընենք , ինչ հնարք բանեցնենք անկեց խոլուսելու համար :

“ Վայ աշխարհի ի գայթակղութեանց , կըսէ գուտէրն մեր , գայթակղութիւններուն պատճառաւ եղած շարիքը ողբալով : Այնչափ է մարդուս չորութիւնն ու ապականութիւնն , այնչափ է մարդկային բնութեան գէպ ի շարին ունեցած հակումն որ բարոյապէս անհղուարին է գայթակղութիւններ չըլլալը . բայց վայ անոր որ գայթակղութիւն կուտայ , կամ ուրիշի մեղաց պատճառ կըլլայ . “ Վայ մարդոյն այնմիկ , յոյր ձեռն գայցէ գայթակղութիւն , : Բայց վայ անոր ալ որ ուրիշներին գայթակղութիւն կառնէ , մեղանչելու առիթ կը փնտրանէ . “ Վայ աշխարհի ի գայթակղութեանց , : Ասան զի թէ որ մեղք է ուրիշի հոգւոյն ծխառելը նէ , մեր հոգւոյն լիտա ընելն ալ պէտք է որ մեղք ըլլայ : Ինչպէս որ ած “ մի սպանաներ , ըսելով չէ թէ ուրիշ սպաննելը միայն կարդիլէ , այլ նաև մենք զմեզ սպաննելը , ասանկ ալ ուրիշի գայթակղութիւն տալով անոր հոգին սպաննելն արգիւելու ատեն , կարդիլէ որ չըլլայ թէ գայթակղութիւն առնելով ուրիշներին մենք մեր հոգին սպաննենք :

Խեղճ ենք , ողորմելի ենք , անկարդ կըքերած ընցուած ենք , սատանային փորձութիւնները չորս գինին

առած, ու պղտիկոց՝ ի վեր գէպ ՚ի չարն ամմնքս ալ հակում ունինք՝ ինչպէս նր դիրքը կըսէ . “ Զի միաք մարդկան հաստատեալ են ՚ի խնամն չարի ՚ի մանկութենէ իւրմէ , : Ասոնց վրայ գայթակղութիւնն ու չար որինակն ալ գալով որ զմեղ ուժով գէպ ՚ի չարը կը հրեն . թէ որ ազէկ աջուղնիս ցիբանանք, ազէկ զգուշանալու ցըլլանք նէ, ինչպէս կրնանք խալքսիլ մեղքի մէջ իյնալէն : Ասոր համար է որ ՔՄ տէրն մեր ձայնը կը բարձրացընէ . կիմացընէ մեղի որ զգոյշ կենանք գայթակղութիւն առնելէն, մեղքի առիթ փնտըռելէն . “ Այս աշխարհի գայթակղութեանց , : Ասոր համար կիմացնէ մեղի որ աշխարքիս և աշխարհասէր մարդկանց դուռքերը գէշ են . “ Զի ես վկայեմ վասն նորա եթէ դուռքը իւր չարութեան են , . (Յոհ. է. 7 .) Ետքն առաջեալներուն բերնովն ալնոյն բանը կը հաստատէ . ոյթինք բոլոր աշխարհք չարութեամբ և անօրէնութք լեցուած ըլլալք . “ Զի աշխարհ ամենայն ՚ի չարի կայ , . (ա . Յոհ . ե . 19 .) Կը խրատէ որ աշխարքիս կանոններուն սովորութիւններուն ցյատրմարինք, ցիհետևինք անոր տուած խրատներուն՝ որ սուտ ու խարէտական են . “ Եւ մի կերպարանիք կերպարանօք աշխարհիս , . (Հո . ժք . 2 .) Ասոր համար Պետրոս առաքեալին բերնովն կըսէ որ իր աշխարհք գալն ու մարմին առնել մարդ ըլլալք՝ չէ թէ միայն մեղ վիրկելու համար էր, այլ նաև իր օրինակը մեղի տալու որ իր ետեկն երթանք, իրեն նմանինք . “ Քրիստոս վասն ձեր մեռաւ, և ձեզ եթող որինակ՝ զի զհետ երթայցէք հետոց նորա , . (ա . Պէտր . ը . 21 .) Անոր համար նորէն ինքն Քն աէրն մեր ալ կըսէ . Ես ձեզի օրինակ տուի որ ինծի պէս ընէք, չէ թէ աշխարքիս ըրածին պէս . “ Զի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, և գուք առնիջիք , . (Յոհ . ժք . 15 .) Անոր համար ինչ որ պէտք է հաւատնք ու ընենք նէ՝ սորվեցուց ու քարոզեց, ու սուրբ գրքին և աւեարանին մէջը գրել տուաւ . անոր համար գրաւ քահանաներն որ մեղի քարոզեն ու քացարկէն աս բաները, որպէս զի գիտնանք որն է բարին որն է չարը, որն է առաքինութիւն որն է մոլութիւն, որն է ընելիքնիս որն է զգուշանալու բաներնիս : Անոր համար Քրիստոս տէրն մեր մեղի իր օրինակը տալէն եաք՝ սուրբերուն օլինակն ալ տուաւ, որ իրենց վար-

քին հետեինք . ու հիմայ ալ միշտ կուտայ աշխարհիս վասյ եղած լաւ և առաքինի մարդկանց օրինակը , որպէս զի մեղի կանոն ըլլան , մեր վարքն անոնցինին նմանցը նենք : Անոր համար ալ է որ կը խրատէ զմեզ մեր անձն ուրանալ , մենք մեղի բռնութիւն ընել . գայթակղութե ունեցած սաստիկ ուժին գէմ կենալու , և մեղքի մէջ չիյնալու համար : Աս է ընելիքնիս , սիրելի որդիքս . ասանկ պէտք է ընենք . հաստատուն և անշարժ պէտք է կենանք հաւատքնուն և աւետարանին սորվեցուցած բաներուն վայ . պէտք է քնի օրինակին հետեինք . որբաց ու բարեպաշտ մարդկանց նմանինք , պէտք է աչ պէնիս վանիս բանանք ու զբուշանք ուրիշներէն գայթակղութիւն չառնելու . պէտք է ուժ բանեցընենք վրանիս՝ աշխարհիս վրայ եղած գայթակղութիւներուն գէմ կենալու , որ զմեզ սաստիկ կը հրեն մեղքի մէջ կը ձգեն :

Աւրուած մարդիկնել կան աշխարհիս մէջը , կըսէ առաքեալը . “ Մարդք ապահանեալը մաօք , ” որ հաւատք օրէնք չունին , “ անպիտանի հաւատս , ” . (ը . Ցի . Ք . 9:) Ասանկներն են որ գէշ գրքեր կը տպեն , անպարկեշտ ու հաւատքի գէմ բաներովլիք . ծուռ ու թունաւոր վարդապետութիւններ կընեն բարեպաշտութեան ու բարի վարուց գէմ . հոգեսոր լսել պէտք չէ կըսեն , քրիստոնէական վարդապետութիւնը խոստովանիքը պարապ բաներ են , աս ան բանը մեղք չէ կըսեն՝ որոնց մեղք ըլլալը սուրբ հաւատքը մեղի կը սորվեցընէ . ինչուան ոչ ած կայ կըսեն , “ չքաւարան , ” ոչ գժոխք , ոչ անմահութիւն հոգւոյ . ինչուան անտառնաներուն կարգը կը գնեն մարդս : Երբոր աս գրքերը կը կարդանք , աս վարդապետութիւնները կը լսենք . որոնք մեր անկարգ կրքերուն ուզուծ բաներն են . երբոր այնչափ մարդիկ ալ կը աեսնենք՝ մանաւանդ վրանին համարմունք ունենալու անձինք՝ որ ան բաները կընեն , ոհ , որչափ գիւրին է որ մենք ալ անոնցմէ գայթակղութիւն ու չար օրինակ առնենք մեղք գործելու : Իրաւցընէ որչափ հոգի ասանկ բաներ կարդալով ու լսելով աւրուեցան , հաւատքին կորսընցուցին . բարեպաշտութիւնը թողուցին , սկսան գէշ վարք ունենալ , այ ու սուրբ եկեղեցւոյ պատուիրանքները չփառհել , ու մեղք մեղքի վրայ դիզել : Բայց պէտք չէ , սիրելի որդիքս , պէտք չէ գայթակղիւ և անոնցմէ չար օրի-

Նակ տռնել . պէտք չէ անանկ գէշ դրբեր կորդալ . ա-
նանկ գէշ վարդապետութիւններ մտիկ ընել . լսէք ալ
նէ՝ պէտքը չէ հաւատաք . պէտք է հաւատքնուդ վրոյ
հասաւատուն կենաք , շիխաբուիք , ուրիշներուն չար
պրինակին ջիհետեկիք . “ Մի յօժարեսցիս լիդ բազումն
ի շարիս , կըսէ սուրբ գիրքը : (Ելիշ . իկ . Զ .) այս-
ինքն շատերուն մի հետեկիր , մեղք մի գործեր՝ շատելը
գործելնուն համուր : Պէտք է ըսէք ինքիրենուդ . գէշ
է ըսածնին . գէշ է ըրածնին , ես չեմուզեր ընել , չեմ
ուզեր իրենց նմանիլ , թէ և արժանապատիւ և գիտուն
երեցող անձինք ըլլան . վասն զի առաքեալը կապահովէ .
զի՞զ որ ՔՄի վարդապետութեանը գէմ խօսողներն և
ընողները հպարա են , ագէտ են . իրենց անկարգ կըր-
քերուն ուզածէն դուրս բան չեն գիտեր . “ Եթէ ոք
ոյշողդ ինչ ուսուցանիցէ և ոչ անսայցէ ողջմասութեան
բանից աեւառն մերոյ Յնի ՔՄի , այնպիսին հպարաա-
ցեալ է . և ոչ ինչ ոչ գիտէ , . (Թ . Տիմ . Է . Յ .) թէ
որ հրեշտակ ալ երենան անանկները . պէտքը չէ մտիկ
ընել իրենց , պէտքը չէ նմանիլ . վասն զի նզոված մար-
դիկ են . կըսէ նոյն առաքեալը . “ Այլ թէ մեք կամ
հրեշտակ յերկնից աւետարանեացէ ձեզ աւելի քան զոր
աւետարանեցաքն ձեզ , նզովեալիցի , . (Դաշ . ա . 8 .)

Ասանկ պէտք է ընէք երբոր պիղծբերան մարդկանց
ալ կը հանդիպիք , որ անհամեստ խօսակցութիւններ
կընեն , կամ հայհայանք , անէծք , շարամաղթութիւն ,
բամբառանք ու նախատական գէշ խօսքեր կըսեն . պէտք
է ամուր կենաք , ոիրա ընեք , գայթակցութիւն շառ-
նէք , դուք ալ նոյն մեղքերուն մեջը չիյնաք , անպար-
կեշո կամ եղբայրաթրութե գէմ խօսքեր չընէք . պէտք
է ըսէք ինքիրենուդ՝ անոնց ըրածը գէշ է , չեմ ուզեր
իրենց յարմարիլ : Մահաւանդ պէտք է ազդարարութիւն
ընէք , լրեցընէք զիրենք . փափչիք թէ որ կրնաք նէ
իրենց ընկերութենէն , թէ որ չէ՝ լուռ ու ծանր պէտք
է կենաք , չուզէք լսելըսածնին , մռավալ չիհաւանիք
անոնց խօսքերէն եկած չար խորհուրդներուն :

Ասանկ պէտք է ընէք նաև ժամերուն մեջ երբոր կը
աեսնէք որ ոմանք կամ սիւնի պէտ անկուած կամ աթո-
սին վրայ հանդիսա նստած կը կենան միշտ սուրբ պա-
տարագին կամ օրհնութեան ատենը , կը խօսին , կը
խնտան , ասզիս անդին կը նոյին , իրը թէ հրապարակի

մը մէջ ըլլային կամ մէկմէկու հետ առանուելու սրահի մը մէջ, առանց յարդութեան ու պատկառելու այ մածութենէն : Ո՞հ, որչափ գիւղին է, մանաւանդ ազոց, գայթակղութիւն ու շար օրինակ առնելին անանիներէն : Բայց պէտք չէ առնեք սիրելի որդիքս, պէտք չէ իրենց նմանիք . “ Մի յօժարեսցիս ընդ բազումն ի շարիս , . պէտք է զգոյշ կենաք, սիրտ ընեք, ըսկէ ինքիրենուուդ . անոնց ըրածը գէշ է, այ անարդանք կընեն իր առաջ մէջ, գէշ է ըրածնին, չեմ ուզեր իրենց յարմարիլ . ժամու մէջ պարկեցառութը ու ջերմառանգութեամբ կուզեմ կենալ ու պատռել զնծ : Նմանապէս երրոր գէշ ընկերներու կը հանգիպիք, որ շար խրաներ կուտան ձեզի, չարութիւն կը սորմեցնեն, կուզեն ձեզի անկարգութիւն ընել տալ . պէտքը չէ մոխկ ընեք, պէտքը չէ որ գայթակղութիւն ու շար օրինակ առնեք իրենց մէ . պէտք է զգոյշ կեանք, սիրտ ընեք, յանդիմանեք զիրենք, և ըսկէ մարքերնեղ . գէշ է ըրածնին, չեմ ուզեր իրենց հետեիլ, կուզեմ պարկեցան և առաջինի ըլլալ :

Ասանկ պէտք է ընեք նաև անոնց որ անունով միայն քրիստոնեայ են, անոնց որ ոչ հոգեոր խօսք լսելու կուգան, ոչ սուրբ խորհուրդներն ընդունելու . անոնց որ քարոզի ու ժամբարութեան ատեն աները կամ որբ ճանացները կը պարտին, որն զրօնանքի հետ կըլլայ, որը դատարկաբանութեան, որը խազի, որը կերուխուամք . պէտք չէ իրենց յարմարիլ, պէտք չէ որ իրենցմեն գայթակղութիւն ու շար օրինակ առնեք . “ Մի յօժարեսցիս ընդ բազումն ի շարիս , . պէտք է զգոյշ կենաք . սիրտ ընեք, ըսկէ ինքիրենուուդ . անոնց ըրածը գէշ է, չեմ ուզեր իրենց յարմարիլ, կուզեմ բարեպաշտներուն պէս ըլլալ : Ասանկ պէտք է ընեք անոնց ալ որ կիրակինին կաւրեն, առանց հարկի տօնի որ կըբանին . պէտք չէ իրենցմեն գայթակղութիւն ու շար օրինակ առնեք . պէտք է զգոյշ կենաք, և ըսկէ ինքիրենուուդ . անոնց ըրածը գէշ է, չեմ ուզեր իրենց յարմարիլ, ես կիրակին պրո սրբութեամբ կուզեմ անցընել, հոգիս հոգալ : Ասանկ պէտք է ընեք անոնց ալ որ կիրակի որ և ոչ պատարագ մը կը տեսնեն, և պաքերնին առանց պատճառի և երրեմն սուրբ եկեղեցւոյ պատուիրանքն ալ արհամարհելով կաւրեն . պէտք չէ անոնցմէ գայթակղութի

ու շար օրինակ առնեք, պէտք է ըսէք ինքիրենուդ . թէ որ իրենք գծոփք երթալ կուզեն նէ, ես չեմ ուզեր եր-թալ, փրկութիւն կուզեմ : Այսանկ պէտք է ընէք անոնց ալ որ անիրաւութիւն ու զբկանք կընեն , ուրիշի ստր-կովք կուզեն հարստանալ, ամմեն անիրաւ հնարք կը բանեցնեն՝ հերիք է որ յաջողի, անօրէն գաշնագրու-թիւններ կընեն, չափազանց շահ կը պահանջեն՝ հրեա-ներէն ալ գէշ, առուտուրի մէջ կշխքը չափը կը խար-դախէն, անիրաւ դին կը կարէն, և ամմեն խարէութիւն գրինաւոր կը սեպեն . պէտք չէ իրենցմէն գայթակղու-թիւն ու շար օրինակ առնեք, պէտք է մասածէք որ գէ-շութիւնը որշափ ալ սովորական ըլլայ՝ միշտ գէշութիւն-է, պէտք է սիրա ընէք և ըսէք . չեմ ուզեր անոնց յար-մարիլ, թէ որ իրենք կուզեն հարստանալ գատապար-տաւելու համար նէ՝ թող իրենք մտածեն . ես կուզեմ ազքատ մնալ ու փրկուիլ, արբայութեան մէջ կուզեմ հարուտա ըլլայ : Կմանապէս երբոր կը տեսնէք անոնք՝ որ հպարտ փառամոլ և ունայնասէր են, անոնք որ իրենց աստուածն իրենց փորն է և ստակն, անոնք որ շրոսանք ու զուարձութիւններ միայն կը փնտըռեն, թատ-րոնները կը պողոտին, պար բռնելու և վտանգաւոր կէն-ցողավարութիւններու ետևէ կըլլան, պէտքը չեղած ճանչուորութիւններ կընեն, պէտքը չէ իրենցմէն շար գրինակ առնեք, պէտք է ըսէք որ գէշ է ըրածնին, կա-րելի չէ ած ու մեր անկարդ կըբերը մէկտեղ գոհ ընել . ամմեն ճշմարիտ գարձի եկողներն՝ ասանկ բաները մէկ-դի թողուցին, քաշուած կենանք անցուցին, զիրենք բա-րեպաշտութեան տուին, մահացուցմունք ըրին, ատեն-նին բարեգործութեան անցուցին, անմեղ ու չափաւոր շրօսանքով գոհ եղան :

Այսանկ պէտք է ընեն նաև կընկտիք և աղջկունք . իմ զէ աղջկունք, որշափ դիւրին է իրենց գայթակղին ու մեղքի մէջ իշնալը : Անհամեսա խօսքեր կը լսեն, ան-վայել կերպեր կը տեսնեն, գէմ կենալու զգուշանա-լու տեղը՝ կը ծիծաղին, տեղիք կուտան, կամ անանկ կերպով գէմ կը կենան որ գիմացիններնին աւելի կը դրդուեն . պէտք է սիրա ընեն, կըբերնին զապեն, ըսեն ինքիրենսւն . ասանկ բաներ ընելն աղէկ չէ, մեղք է . չեմ ուզեր ընել, չեմ ուզեր տեղիք տալ, և առնեն քա-լեն : Խեղջ կընկտիք, խեղջ աղջկունք . կը տեսնեն ու .

նայնասերին մէկն որ նորելուք զգեսաներ հագուած տռանց լաշտի ժամ կը մտնէ . իրենց ալ բաղձանքը կուգայ անտնկ ընելու , անոր պէս հագուելու . բայց չէ . պէտքը չէ գայթակղին ու չար օրինակ առնեն . պէտք է սիրտ ընեն և ինքիրենուն ըսեն . անոր ըրածն աղեկ չէ , չեմ ուղեր իրեն յարմարիլ , համեստութեամբ ու պատկառանքով ժամ կուղեմ գալ . մաքուր ու վայելու կուղեմ երենալ՝ բայց պարկեշտութեամբ , չեմ ուղեր նորելուք ու բաց զգեսաներու ետեկ ըլլալ : Կը աեսնեն որ ուրիշ անզոյշ կնկտիք և աղջկունք ամմ . նուն հետ կը խօսին , ամմեն տեսակ մարդկանց հետ կը տեսնուին , վասնգտաւոր բարեկամութիւններ կընեն . հետերնին ձեռքի կատակ ընելու ալ թող կուտան , ընծաներ կընդունին , տա բաները տեսնելով իրենց ալ բաղձանքը կուգայ . բայց չէ , պէտքը չէ որ չար օրինակ առնեն , պէտք է զցոյշ կենան , սիրտ ընեն , և ինքիրենուն ըսեն . անոնց ըրածն աղեկ չէ . ես չեմ ուղեր իրենց յարմարիլ , կուղեմ պարկեշտ ըլլալ , ճշմարիտ քրիստոնեայ ըլլալ :

Առանկ ալ աշխըրիս ուրիշ ամմեն գայթակղութիւններուն՝ որ թիւ չունին , պէտք է գէմ կենալ՝ ինչտիս Քն տէրն մեր ըրաւ երբոր Պետրոս առաքեալը կուգէր իր չարչարանացն ու մահուանն արդելք ըլլալ . “ Երթ յետա իմ , սատանայ , գայթակղութիւն իմ ես : ” Պէտքը չէ գայթակղիլ , պէտքը չէ չար օրինակ առնել . թէ և գայթակղութիւն տուողները մեծ երնիս ըլլան , տէրերնիս ըլլան , եկեղեցական անձինք ըլլան , հայրերնիս ու մայրերնիս ըլլան , պէտքը չէ ամեննին գայթակղութիւն առնենք : Իրաւ է որ ասանկներուն տուած գայթակղութիւնը խիստ ասասիկ ուժ ունի զմեզ մեղքի մէջ ձգելու . բայց թէ որ աղեկ զցոյշ կենանք , սիրտ ընենք . մենք մէզ գէմ ուժ բանեցընենք՝ որ ած կուտայ միշտ սրտանց իրմէն խնդրողներուն , անոնց ալ գէմ կրնանք կենալ . ինչպէս Յովանէփ գեղիցիկը կեցաւ՝ ամմեն մորդկային նկատմունք և ակնածութիւն ոտքի տակ առնելով , ու չուզեց առնելի իր խաթթունին տուած գայթակղութիւնն որ՝ մանաւանգ ան պարագաներուն մէջ անկեց մեծ փորձութիւն չեր կրնար ըլլալ մեղքի մէջ իշնալու : Ով որ ըլլայ թող ըլլայ գայթակղութիւն տուողը , միշտ մարդ է , նոյն մարդկային կրքերն ունի .

ուստի երբոր իր անկարգ կլլքերուն կը հետեի , դեւ
կրնէ , պէտք չէ իրմէն չար օրինուկ առնենք . պէտք չէ
իրեն յարմարինք . ինքը կուզէ գատապարառուիլնէ՝ թող
խքը մտածէ , մենք պէտք է մեր փրկութեան ետեէ ըլ-
լանք :

Աս է մըր պարտքը , սիրելի որդիքս , և անանկ խիստ
պարտք՝ որ Քն աէրն մեր կը հրամմէ ինչուան աշուշնիս
ալ հանել , ձեռուընիս ոտուընիս կարել մէկդի ձգել , եր-
բոր մեզի գայթակցութիւն կուտան . “ Եթէ ակն քո
գայթակցեցուցէ զքեղ . հան զնա՚ի բաց . եթէ ուան քո
գայթակցեցուցէ զքեղ . հատ ընկեա զնա՚ի քէն . և
եթէ գայթակցեցուցէ զքեղ ձեռն քո , հատ ընկեա
՚ի քէն , . (Մբէ . թ . 42 .) Ըսել կուզէ որ , եթէ մեզի
գայթակցութիւն առողջներն անանկ բաներ և անանկ
անձինք ալ ըլլան՝ որ ամինէն աւելի աչքերնուս պէտ
սիրելի են մեզի , պէտք է իրենցմէն զքկուինք , զիրենք
մէկդի ձգենք . որպէս զի մեզքի ալատճառ չըլլան . ա-
նոր համար ետեւէն կըսէ Քն աէրն մեր . վասն զի ալ
լու է անոնցմէ զքկուենիս . քան թէ արքայութենէ .
“ Լաւ իցէ քեղ խեղ կազ միականի մտանել՚ի կեանս
քոն երկուս ձեռս երկուս ոտս երկուս աշա ունել . և
անկանել՚ի գեհեն հրոյն , . ”

Այս է մեր պարտքը . և աս պարտքերնիս կատարելու
ինչ հնարք պէտք է բանեցընելնէ՝ անոնք ալ համա-
ռօս մը ըսեմ : Նախ սիէտք է ինդրենք այմէ որ ձեռքը
կանիս ըլլայ . ինքը կառավարէ մտած տծնիս խօսածնիս
և ըրածնիս . ինքը լոյս տայ մեզի որ աղեկը գէշը ճանչ-
նանք , ընելիքնիս ու զգուշանալու բաներնիս գիտ-
նանք . ինքը շնորհք տայ մեզի որ կարենանք սիրտ ընել
ու գայթակցութիւններուն ուժին դէմ կենալ որ կը
հրեն զմեզ մեզ ձգելու : Երկրորդ պէտք է ար-
թուն ու զգոյշ կենանք վրանիս , ինչպէս Քն աէրն մեր
կը խրատէ . “ Ալթուն կացէք և աղօթս արարէք , զի
ք անկանիցիք ՚ի փորձութի , . (Մբէ . իշ . 41 .) պէտք
է նայինք որ ուրիշներուն խօսածն և ըրածն՝ իրենց
վարքն ու սովորութիւնն իրաւցընէ քրիստոնէի վայել-
է , աւետարանին տուտծ կանոններուն ու բարեպաշ-
առութեան յարմար է , և ետքը հետեկնք իրենց . թէ որ
մեզք է ըրածնին , թէ որ վտանգաւոր է , թէ որ վտա-
սակար է մեր հոգւոյն , հեռու պէտք է կենանք , և

ըստնք . Թաղ իրենք խօսին և ընեն ինչ որ կուզեն նէ , ես չեմ ուզեր իրենցմէ չար օրինակ առնել , ես հոգիս կուզեմ փրկել . Երրորդ՝ պէտք է զբուշանանք , բարեկամութիւն և ընկերութիւն ընենք անոնց հետ՝ որ դայթակղութիւն ու չար օրինակ կուտան , անոնց հետ՝ որ չար խրատներ կուտան , գէշբաներ կը խօսին , ծուռ վարդապետութիւններ կընեն , ու գէշ վարդք ունին . վասն զի անոնց հետ տեսնուելով քիչ քիչ անոնց պահ սսւթիներն առանց իմանալու կառնենք , անոնց առաջ չար օրինակին կը հետևինք : Անոր համար ած չուզեց որ Հրեաները բարեկամութիւն ու ինամութիւն ընեն հեթանօսաց հետ , անոնց հետ գաշնադրութիւն ընելն ալ արդիւց , որպէս զի անոնցմէ դայթակղութիւն ու չար օրինակ չառնեն . “ Զգոյշլեր անձին քում , գուցէ գնիցես ուխտ ընդ բնակիչն երկրին , գուցէ լինից ձեզ ՚ի դայթակղութիւն , . . (Եկեղ . լք . 12 .) Անոր համար Պօղոս առաքեալը կըզդուշացնէ անանկ մարդ . կանց հետ հաց ալ չուտել . “ Ընդ այնպիսումն և հաց մի ուտել , . . (Թ . Կ . ու . Ե . 11 .) Առակն ալ կըսէ , ու խիստ ազէկ կըսէ . “ Ըսէ ինծի որուն հետ տեսնուիլու . ես ալ կըսեմ քեզի ինչ մարդ ըլլալու , : Չորրորդ՝ պէտք է քնի տետան մերոյ օրինակն աչուընուս առջին ունենանք , ինչպէս որ պարտքերնիս ալ է իրեն հետեիլ՝ թէ որ կուզենք ճշմարիտ քրիտառնեայ ըլլալ : Նմանապէս պէտք է սուրբերէն ու բարեպաշտ մարդկանցմէ օրինակ առնենք , ու ջանանք նմանիլ անոնց վարուցն և առաքինութեանը . վասն զի աս կերպով ապահով կըլլանք , չենք խարուիր . իսկ աշխարհասէր մարդկանց նմանելով խիստ գիւրին կըլլայ խարուելնիս : Աիրելի որդիքս . Քմ տէրն մեր կըսէ որ գժոխիքին ճամբան լայն և ընդարձակ է . շատերն ան ճամբէն կերթան . իսկ արքայութեն ճամբան նեղ է , ու քիչ մարդ կերթայ անկէց : Ուրեմն յայտնի է որ շատերուն պէս կեանք ունենալը՝ գժոխեք երթալ ուզել է . յայտնի է որ փրկուելու համար՝ պէտք է քիչերուն ճամբան բռնել , քիչերուն կեանքին հետեիլ , կըսէ սուրբ Պետրոս ոսկիխարանը . “ Կեաց հանդոյն սակաւուց , և թէ կամիս փրկիլ ընդ սակաւու , :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽԱ.

ԱՆԴԻՇԵՐ ՊՐԱՎԱԿՐՈՒՏԻՒՄՆԵՐՆ ՀԱՅ, ԲՊՋԱԽԱԿԱՆՆԵՐՆ ԴԵՅ:

“ՄԻ ՃՆԱՐ,,:

Ասիկայ է այ վեցերորդ պատուիրանքը, սիրելի որ դիքս Իրաւ՝ աս պատուիրանքովն ած աւելի շնութիւն ընելը կարգիլէ, որովհետև աս մեղքին մէջն անիրաւութիւն ալ կայ հաւատարմութետն դէմ որ ուրիշ աեսակ անպարկեշտութեան մեղքերու մէջ հասարակօրէն ցիկայ, բայց սուրբ Օգոստինոս և ամմեն ուրիշ սուրբ վարդապետները միաբան կըսեն որ ած աս պատուիրանքովը կարգիլէ նաև ամմեն տեսակ պղծութեան և անպարկեշտութեան մեղքերը: Վասն զի սուրբ գրքին մի ած Պօղոս առաքեալին բերնովը կըսէ որ արքայութենէ գուրս պիտոր մասն, չէ թէ միայն շնացողներն այլ նաև պոռնիկութիւն, սոգոմականութիւն ու մաքրութեան դէմ ամմեն տեսակ մեղք ընողները: “ՄԻ ԽԱՐԻՔ, ոչ պոռնիկք, ոչ շունք, ոչ իդացեալք, ոչ արուագետք, զարքայութիւնն այ ոչ ժառանգեն,,,: (Ֆ. Կ-րն. Վ. 9:0)

Անանկ է նէ՛ աս հինգերորդ պատուիրանքը բացառքելու համար հարկաւորիմ պիտոր այսօր իմ բերանս ալ ձեր ականջն ալ աղտոտել, և աս սուրբ տեղն՝ այ ասնը մէջ ամմեն տեսակ պղծութիւններն որ աշխարհիս կայ կը գործուին՝ մէկիկ մէկիկ զուրցել, ու հասկըցնել ձեզի ի՞նչ է շնութիւնն, ի՞նչ է պոռնիկութիւնն. ի՞նչ է ազգապղծութիւնն, ի՞նչ է սոգոմականութիւնն, ի՞նչ է անամեագիտութիւնն, և ի՞նչ են տեսակ տեսակ մարմնական մեղքերը: Ո՛հ, չէ, սիրտա ցի քաշեր առ բանն ընելու, չեմ ուղեր ընել. պէտքը չէ որ ընեմ, ամենէին ցի վայլեր ալ որ ընեմ: Արդէն ուրիշ անգամ ըստած եմ ձեզի որ պարկեշտութեան դէմ կրնայ մէկը մեղանչէլ. թէ խորհրդավ, թէ ախորժելով, թէ բաղձալով անմա-

քուր բաներ, թէ խօսքով. թէ նայուածքով, և թէ դպչելով. ըսեր եմ որ կրնայ մէկը մնջանչել՝ թէ ինքի. ըսեն և թէ ուրիշի հետ, կարիճն ու ծերը, կարգուածն ու ցիկարգուածը, նոյնասեռ և տարասեռ անձինք. առ ամմեն բաներն ըսելէն ետքը, ձեր օդտին համար ուրիշ բան չեմ կրնար ընել՝ բայց ընդհանրապէս անհամեստութեան վկայ խօսիլ, քննելնաի, ինքիրեն ինչ ըլլալը, եարը՝ իրմէն առաջ և կած չարիքը, եռքն ալինչ պատիքնեւ կուտայ ած աս մեղքին. և ասոնցմով ցցընել ձեզի որ աս ախտն ամմենէն գէշ՝ ամմենէն անարգ՝ ամմենէն գարշելի ախտն է, որպէս զի ամմենքը սոսկան ու հեռու կենան ասկէց. վասն զի ամմենէն աւելի աշխարքիս վկայ տիրած մեղքն աս է, ինչուան որն Հռեմիդիոս կըսէ որ աս մեղքիս պատճառաւ՝ բաց ՚ի բանականութիւննին ցիրացուած տղոցմէն՝ խիստ քիչ մարգ կը փրկուի :

Սուրբ Եփրեմ անդամ մը ածային յայտնութեամբ դիտնալով որ կնիկ մը անպարկեշտութեան մեղք գործելու միաց ուներ, կանչեց և ըստ իրեն առանձին. առ միտքդ որ ունիս՝ ինչու չես ուզեր որ ուրիշներն իմանան : Ապշեցաւ մնաց կնիկը, ցիրցաւ ուրանալ մոքինը, և ամըշնալէն չէր գիտեր ինչ ըսէ : Ան առենը պատասխանեց սուրբը. թէ որ մարգկանցմէ ատանկ կամըշնաս, ինչպէս չես ամըշնար այմէ՝ որ երկնի և երկրի տէրն է. ըրածդ կըտեսնէ և նոյն վայրիկ անին մէջ կրնայ մահ խրկել վկատ : Աս խօսքն անանկ մտաւ կնկանը միրտն որ՝ մէկէն գարձի եկաւ, և անկէց եռքն ապաշխարութեամբ անցուց իր կետնքը : Հիմայ ըսէք ինծի, ուսկից առաջ կուգայ այդշափ ամըշնալը. ինչու մարդիկ այցափ յօժարութիւն ունենալով մարմահան մեղքերու, եռքը այդշափ կամըշնտն ատոնց վկայ : Նշնչափ ուրիշ մեղքեր առանց ամըշնալու ուրիշներուն գիմացն ալ կը գործէ մարդս, չայհոյանք, վրէ ժիղոնդրութիւն, բամբասանք, և այլն. բայց մաքրութեան գէմ մեղք գործելն ուրիշներուն առջին ցիհամարձակնէն՝ ի զատ, չուզեր ալ որ իմացուի . ինչէն է : Աքն Բեռնարդոս ասոր պատճառը կըսէ. վասն զի խելընիս խիստ պառկած է, և սուրբ հաւատքն ալ սրտերնիս ալ կը ցցընէ որ անպարկեշտութիւնն ամմենէն անարգ. ամմենէն նախատելի, ամմենէն ամօթալից և ամմենէն

դարշելի մեղքն է : Սուրբն Հերոնիմոս ալ կըսէ որ
մարմնական մեղքէն անարդ բան չկայ .

Անոր համար սուրբ գըցին մէջն ալ ուրիշ մեղք մը
չկայ՝ որ ասոր պէս նախատական ածականներով լի-
շուի : Ազականութիւն , ազտեղութիւն , ագեղութիւն ,
անասնական գարշելի անարդ կիրք , և ասոնց նման ա-
նուններ կուտայ սուրբ գիրքը անհամեստութիւննե-
րով կը խօսին աս մեղքերուն վկայ որ ասոնցմէն ետ չի-
կեցազն՝ ամօթէն գետինը պէտք է անցնի : Սուրբն Բար-
սեղ՝ կենդանի ժանատիստ կը կանչէ . սուրբն Ամբրո-
սիոս՝ ամմեն տեսակ ախտերու սերմնարան . սուրբն
Բեռնարդոս ալ՝ անհամեստութիւնը վիճ մըն է , կըսէ ,
որուն մէջը կը կորսուի մարդուս անունն ալ՝ պատիւն
ալ՝ ունեցածն ալ՝ առողջութիւնն ալ , երբեմն նաև
կեանքն ալ : Մեծն Գրիգոր ալ՝ գժոխքի շլթայ մըն է .
կըսէ . որով սատանան աշխորքիս վկայ կը կասկէ հսդի-
ները , որպէս զի անդիի աշխարհքն յաւետան իր գե-
րիներն ընէ զիրենք ու տանջէ : Իսկ սուրբն Հերոնիմոս
տա ախտն անարդ ամօթալի գարշելի և ամմեն ախտէն
աւելի նախատական կանչելին ետքը , իր մէկ թղթին
մէջ կայծակ չի մնար որ չիմափէ աս անիծած ախտին
գէմ :

Իսկ թէ որչափ աս մեղքն ուրիշ մեղքերէն աւելի
կատէ ած , տուած պատիմներէն յայանի է , ինչպէս
պիտօր տեսնենք . վասն զի աս մեղքին համար տուած
պատիմներն՝ ամենակի ուրիշ մեղքերու համար չէ
տուած : Ատուած բոլորովին սրբութիւն ըլլալով խել-
քէ մոքէ վեր կը սիրէ սրբութիւնն , ու նոյնպէս ալ կա-
տէ սրբութեան գէմ եզած մեղքերը : Տեսէք . Քն աէրն
մըր ամմեն մըր ողորմըլութիւններն յանձն առաւ , ա-
նօթութիւն , ծարաւ , ցուրտ , տաք , վիշտ , նեզութիւն ,
ցաւ , արամութիւն , և ինչուան մահ . բայց չուզեց մեղք
պէս ծնանիլ , ուզեց կոյս մայր մը ունենալ՝ որուն վկայ
անմռքըութեան շուգն ալ չըլլայ : Թոզ տուաւ որ սա-
տանան անապատին մէջ զինքը փորձէ շահասիրութեան
հպարտութեան փառափրութեան կատաղաշառութեան
փորձութիւններով որոնք ըստ ինքեան աւելի ծանր
մեղքեր են . բայց չիթողուց ամենակին որ անպարկեշ-
ութեան փորձութիւն մը բերէ : Նմանապէս թող

առւաւ որ թշնամիներն իր վրայ ամմնն զբարտութիւն ընեն ինչ որ իրենց չարութիւնը առւն կուտար . բայց թող ցիտուաւ որ ոչ իրեն և ոչ առաքելոցը վրայ մաք . բութեան գէմ խօսք մը ըստի : Ասանկ ալ իր քարոզ ներուն մէջն որ ամմնն անկարգութեանց գէմ քարոզեց , ոչ երբեք անպարկեցութեան մեզքն յայտնի խօսքն ըրաւ : Ինչու , կըսէ սուրբ Ագուինացին , բայց մեզի իմացնելու համար որ առ մեզքին չուքն ալ անունն ալ չուզեր լսել , մեզի իմացնելու համար որ առ մեզքն ամմնն մեղքէն աւելի կատէ . անոնց չափ ծանրութեանը համար ալ չըլլայ նէ՝ անոնցմէ զցուելի գարշելի և ամօթալի ըլլալուն համար :

Բայց ինչ զարմանք որ ան այսչափ առէ անհամառաւթեան մեղքն , երբար ամմնն լաւ և խելացի մարդիկ ալ կատեն ու կանարգեն առ ախտոց : Ի՞նչ համարմունք ունի մէկ գէշ կնիկ մը . ամմննքը զինքը կանարգեն , ինչ շուան իրեն մեզատկեցներն ալ . ամմննուն առջին անունը կոտրած է , ամմննքն իրեն նախատական անուններ կուտան , շուն կը կանչեն , և ամմննէն անարգ ու պիտի անաստներուն կը նմանցնեն զինքը : Երրոր կնկան մը կամ աղջկան մը անհամեստութեան մեզք ընելն յայտնուի նէ , ինչ պատիւ կունենայ անկեց ետքը , ինչ համարմունք . ամմննքը կանարգեն զինքն , երեսը նայող չըլլար , զինքն առնող մը չի գանուիր : Երրոր կիմացուփ որ պատուաւոր անձ մը , պաշտօնատակը մը , մեծաւոր մը , անպարկեցութեան պիտ ունի , մէկէն չի կոտրել անունը , ամմնն խելացի մարգ շանարգեր զինքը : Ինչ շուան անանկ կնիտոց տեղ տուաղներն ալ , ինչ և իցէ կերպով դործակից եղողներն ալ , համարմունքնին չի՞ն կորանցներ ամմննուն գիմացը : Ուրեմն առից ող յայտնի է որ ամմնն խելացի և աղէկ մարգ կը զցուի առ ախտէն , ամմննէն գէշ և անարգ ախտը կը սկսէ :

Պազոս առաքեացին մէկ խօսքն աւելի գուրո կը ցամքեցնէ աս ախտին ինչ գէշ բան ըլլալը : Ի՞նչ կըսէկը . թէ որ առ անսէիք ժամն մի մէջ անօրէն մարդիկ առ աղ տուաէին ապականէին խորաններն ու պատկերները , սրբազան անօթներն և ինչշուան Քնի սուրբ մարգնը : Կը սոսկայիք կը զարհուրէիք , ասկէց մնա անօրէնութիւն չի կրնար ըլլալ կըսէկը : Բայց կընաք հաւատլ , նոյն բանն է անհամեստութեան մեզք դործակներուն ըրածը .

կազմականեն իրենց մարմինն որ հոգւոյն որբոյ առնարն է . այ առևն է , կըսէ առաքեալը . “ Եթէ ոչ դիտէք զի մարմինք ձեր առնար են հոգւոյն , . (ա . կոր . էլ . 19 .) Մենք ամենքնիւս քրիստոնեայ ըլլալով քնի հետ մէկ մարմին ենք , կըսէ նոյն առաքեալն . և Քն մեր գլուխն է . ուրեմն մեր մարմինը քնի անդամներն են . “ Ոչ դիտէք եթէ մարմինք ձեր անգամք են քնի , : Խակ անհամաստութեան մեղք գործողներն ան առափնան անօրէնութեան կը հասնին որ իրենց աղանդի մեղերով կազմական քնի անդամները , քնի մարմինը կառնեն և անօրդ անպիտան գեշ կնկան մը մարմին կառնեն . “ Արդ առեալ զանգամք քնի , առնիցնք ան գամ պոանկի , , . առկեց առելի ինչ անօրէնութիւն կրնայ ըլլալ այ գիմացը :

Բայց այ ազէկ ճանչնալու համար որ ինչ գեշ և անփած բան է առ ախան , ինքիրն ինչ ըլլալն իմանալէն եացը՝ հիմայ առեանք իրեն չար հետեանքներն ալ . Զեմըներ առ ախան առաջ եկած ժամանակաւոր չարքներն , այսինքն ժամանակն անպիտան ընել , ունեցած վասնել , պատիւը կորաընցընել , անունը կոտրել . առողջութենէ և կետնիցն ալ զոկուիլ , ու շատ անգամ գտնելի հիւանեթութիւններով Անտիքոս թագաւորին պէս մռնիլ . Զեմըներ անկեց առաջ եկած նախանք , առելութիւնը , կրիւները , մտրդասպանութիւնները , զաւակ անցրնելները . վասն զի ասոնց զրայ խօսելը իւստերկան կըլլայ : Եւ ոչ կուզեմըսնել ինչ գայ . Թակիցութիւններով քաղցըները կը լեցուին . ինչ ուներ կը փնանան , ինչ սրբապղութիւններ կըլլան , որ այ անէծքն աշխըրքի զրայ կը բերեն . Աս բաները չեմ ըսեր , միայն կուզեմըստորել առ հոգեոր չարիքն որ անհամաստութեան մեղք գործողներուն կըլլայ : Բայց ով կրնայ բռորն ալ բացատրել . հերթէ և ըսնելն որ անմինները չարունակ մեղք մեղքի զրայ կը գիշեն . վասն ով գործով ալ ցիմնդանցած առենին՝ նայուածքով խորով մոքով ախորժանք՝ բազմանքով կը մեղան . չեն , ինչուան գիշերն ալ քուներնուն մէջ անանկ աղ . անդի նրացներէն մոքերնին տղաա չէ : Հերթէ և ըսնելն որ անհամաստութիւնը մարդուս ամմնն մեղք ընել կուռայ , ամմնն առեսակ անօրէնութեան մէջ մարդս կը ձգէ . առօր օրինակ ըլլայ Սոզոմոն՝ որ ան մեղքին պատ-

Հաւաւաւն ինչուան կռապաշութեան մէջ ինկաւ, տուա
ածներու երկրպագութիւն ըրաւ : Ասոր զիինակը կը
տեսնենք նաև ամմենուն վրայ ալ, որ աս ախտին տուած
են զիրենք : Ոչ այ սէրն ունին, ոչ բարեպաշտութիւն,
ոչ ջերմեանդութիւն . ժամերկալին սովորութեան
համար միտյն է, մարդկային նկատման համար, և եր-
բեմն ալ չար դիաւաւութեամբ . ժամը կեցած ատեն-
նին ալ առանց պատկառանքի կը կենան, պատարագ
տեսնելու ատեն խելուընին միտուընին ուրիշ տեղուանք
է . կիրակինին ամեննեին սրբութեամբ չեն անցըներ :
Ծնողքնին չեն պատռեր, զաւկընին չեն հոգար, երիկ
կնկան հետ խաղաղութիւն չունին, մէկզմէկ կը մատ-
նեն, կերաւիումի կուտան զիրենք, բարբասանք՝ ան-
վայել խօսքեր՝ խարէութիւն՝ գողութիւն՝ անիրաւու-
թիւն՝ զրկանք՝ սուա երգում՝ տշուընուն առջին բան մը
չէ : Իրաւիթ մարդարէէն աղէկ մարդ չեր կրնար ըլլաւ,
այ սրտին ուզած մարդն էր . բայց այսու ամենայնին առ
ախտին համար, բերսարէէին վրայ ունեցած ցանկուելը
համար, անոր երիկը խեղզ Ուրիխան՝ որ իր հաւասարիմ
հապատակն էր՝ անմեղ տեղը սպաննել տուաւ : Հերով-
դէս՝ որ այնչափ կը սիրէր ու կը յարգէր սուրբ Յոհան-
նէս Մկրտիչը, հերովդիագային հետն ունեցած ան-
կարգ սիրահարութեանը համար չխոսկաց՝ անիրաւ-
տեղը գլխատել տուաւ սուրբը : Զերկընցընեմ. անհա-
մեսութեան ախտին ետևէ եղաներին անանկ կեանք
մը կը վարեն որ կարծես թէ ած չեն ճանչնար, հա-
ւատք կրօնք չունին, իրենց համար ոչ հոգի կայ. ոչ յա-
փտենականութիւն :

Իրաւցընէ մեծ վատնգ է որ թերահաւատըլլան կամ
բոլորովին չիհաւատան աս բաներուն . վասն զի աշխըր-
քիս մէջ ախտ մը չիկայ որ կարէնայ մարդուս այնչափ
կորսունցընել տալ հաւատքն ինչպէս անհամեսութեն
ախտը : Մէկն որ կուզէ առ իր ախտը գոհ ընել, կուզէ
որ պատիժ չըլլայ . ուստի կըսկսի երևակայել ու ինք-
իրէն հաւատացընել որ ըրածը մեղք չէ, կամ գժու-
քին պատիժները որչափ որ կըսսւին նէ՝ այնչափ ծանը
չեն : Ետքը կըսկսի ան խօսքերն որ մարմնասէրներուն
բերանն է միշտ . ի՞նչ կայ եղեր, ի՞նչո՞ւ մեղք պիտոր
ըլլան աս բաները, բնական բաներ են, ած աս բաները
չինայիր, թէ որ նայելու ըլլար նէ՝ պէտք էր արքայու-

Թիւնը գոցերը . ո՞վ անդիի տշխարհէք գոցեր ու գործեւէ , որ աս բաներուս մըայ տոսոյդ լուր մը բերէ : Անոր համար սուրբն Հերոնիմոս կըսէ . Ըատ գժար է հար առաջը կորողնցուցած քրիստոնեայ մը գտնել՝ որ ողջա խոհաւթիւն ունենայ . վասն զի գրեթէ ամմնեքն ալ բղախոհութեան պատճառաւ մոլորութեան մէջ կիւնան ու հաւառքնին կը կորաընընեն :

Գիտե՞ք ինչու համար բաշխոհութիւնը դիւրաւ կորողնցընել կուտայ մորդուս իր հաւառքը . վասն զի ատ ախտն անանկ կը կուրցընէ զմորդն որ արևու պէս յայտնի եղած ծշմարտութիւններն ալ չի տեսներ : “ Անկաւ հուր , և ոչ տեսին զարե , . կըսէ սուրբ գիրը . (Սշ. ծէ . 9.) այսինքն ցանկութեան կրտկը չի թողուր որ հաւատքին լոյսը տեսնեն : Նենդաւոր Դալմիոյին Սամփոնի դէմ պատրաստած մատնութենէն յայտնի ի՞նչ կրնար ըլլալ . արդէն երկու անդամ փորձեր էր փղշտացոց ձեռքը տալու զինքը : Բոյց Սամփոնն անոր հատունցած սիրահարութեամբը հուրնալով չէր տեսներ անոր ըրած մատնութիւնը . մանաւանդ միտքը դրեր էր որ Դալմիոն անանկ սիրտ չունէր որ զինքը մատնէր . ու չիհաւտաց ալ ինչուսն որ իրօք թշնամիներուն ձեռքը չմատնուեցաւ : Դաւիթ մարդարեն անանկ երկիւղած մարդ՝ որ պղտի մնապարծութիւն մը ընելուն ու գիտնալ ուղելուն համար թէ որչափ ժողովուրդ ունէր ձեռքին տակը , որչափ մարդկանց կը հրամմէր . մէկէն խղճանքը զարկաւ , զղաց ըրածին միայ՝ թէ և ներկի մեղքէն տեկլի բան մը չէր ըրածն , և այմէ թողութիւն խնդրելով ըստաւ . “ Մեղոյ յոյժ զոր արարին . ընդունայնացայ յոյժ , . (Ք . թէ . իդ . 10 :) Մեղայ . ծանր մեղք գործեցի , անմառութիւն ըրի : Քիչ մը ատենէն ետքը անհամեստ փորձութեն մը տեղիք տոււաւ . ծանր շնութիւն գործեց բերսամբէի հետ , ու շնութեն մեղքէն անդութ մորդասպանութեան մէջ ինկաւ : Ուրեմն անանկ երկիւղած խղճանքը ունեցող մարդն առանկ ծանր մեղք ընելէն ետքը , ճանչնալով գործած անօրէնութիւնը՝ պէտք էր որ սիրտը կտոր կտոր ըլլալ դղթալէն . վայրկեան մը չիկարենար կենալ խղճանքին անհանդատութենէն . շուտ մը այմէ թողութիւն պէտք էր խնդրեր և ապաշխարէր . վասն զի թէ որ այնչափ խղճանք ըրաւ թեթէ մնապարծութեան մը միայ :

հապա ինչ կտիիծ պիտոր ունենար առանկ ծանր մեզ
գի վկայ : Բայց ասանկ չեղաւ . անանկ կուրցեր եր ու-
րահարութենէն որ չեր առաներ ըրած սոսկալ մնդք .
չեր իմանար ինչ խեղճ վիճակի մեջ ըլլալ , հանդիս
ու խաղաղ՝ չէ թէ միայն մողբէն ալ չեր անցյներ զշալ,
այլ նաև ուրախութեամբ կը շարունակէր ան պղպջ
գաւաթը խմլու , սրի որ որչափ խմէ մէկն՝ այնցտփ
ծարաւը կեւելնայ . և ասանկ առաջ գնաց , չէ թէ շ-
րաթ մը , չէ թէ աօիս մը , հապա առրի մը ամբողջ մը
քերու մէջ ինչուան գլուխն ընկըզմած . ու գեռ ուշթը
չեր բացուեր , թէ որ ած չողորմէր ու չիմրիէր նաթան
մարդարէն զինքը խրատելու , ացը բանալու , ցցնէլու
ըրած մծ անօրէնութիւնը , որպէս զի գարձի գայ : Ամ
ինչ կուրութիւն , առ ինչ սոսկալի կուրութիւն . կրնայ
ըլլալ ուրիշ ախտ մը՝ որ զմարդ ասանկ կուրցնէ : Չէ ,
կըսէ սուրբ Ագուինացին . ուրիշ ամմնն ախտերն ոլ
գեռ քիչ մը լցս կը թողուն , բայց առ ախտն անանկ կը
մթնցընէ մարդուս միտքը , անանկ կը կուրցընէ , որ բան
մը չի թողուր աեանել : Մահի ըրեք ինչպէս ինքը Դա-
շիթ մարդարէն գարձի գալէն ետքը կը գանգտաի : “ Հա-
սին ինձ անօրէնութիւնք իմ , և ես ոչ կարացի տեսա-
նել , . (Սլմ . լիթ . 13 .) Վայ ինծի , աղտոտ մեղքերուս
մէջը թաղուած՝ անանկ կուրցայ . որ չէ թէ միայն չի
առաներ ինչ խեղճ վիճակի մեջ ըլլալս . այլ նաև չի
կրնար տեսնել . “ Ոչ կարացի տեսանել , . Ամ չէ ան-
համեստութեան ետեկ եղողներուն կուրութիւնն որ
արդիներով իրենց մզքերուն մեջը հանդիսա կը կե-
նան , առանց տեսնելու ինչ խեղճ վիճակի մեջ ըլ-
լալնին :

Մահանկ է նէ . թէ որ չեն աեաներ չեն իմանար իրենց
ինչ վիճակի մեջ ըլլալ նէ , ինչպէս կրնան անկեց գուրս
ելլել ու խալցաիլ : Չէ . կըսէ սուրբ գիրքը , չեն ուզեր
ելլել . վասն զի մողի կուրութենէն կանցնին սրտի իշու-
տութիւնը . ինչուան փոյթերնին ալ չըլլար անկեց ետ-
քը ած ային ու հոգեոր բաներն , և ոչ մտքերնէն կանց-
նի գարձի գալ ու ձամբանին փոխել . և ոչ կուզեն որ
զիրենք իրատող և յանդիմանող ըլլայ . ոչ կուզեն որ
ժողովուդապէ աները քարոզիչներն անհամեստութեան
և անկարդութեան գէմ խօսին . “ Ոչ ետուն զիոր-
հուրդս իրեանց գառնալ առ ած իրեանց . ոչ ոյ

պուանկութեան է՝ ՚ի նոռա , . (ԱՀ . Ե . 4 :) Ուստի թէ՝
և ճամփան ալ ինչ դէշ վեհակի մէջ ըլլալնին , ո՞հ որ-
շափ գժուարին է որ ճամբայ գան : Աս է եաքի սոս-
կողի հետեանքն որ հիմայ պիտի բացատրեմ , այսինքն
որշափ գժուարին ըլլալն որ ան համեստութեան ախտին
ետեւ եղազը գարմի դայ , ու որշափ գիւղին ըլլալն որ
անգարձ մեռնի ու դատապարտուի :

Չեմ ուզեր ըսել որ աս ախտին ետեւ եղողներուն
անկարելի ըլլայ զիրենք շիտկել , չէ . վասն զի գիտեմ
որ այ շնորհն ամմն բան կրնայ ընել , վասն զի գիտեմ
որ Մարիամ մագդաղենացին , Օգոստինս , Պեղա-
դիս , Ցայիս , Մարիամ եղիպտացին , և ասոնց պէս շատ
մեղաւորներ արք և կանայք աս ախտին մէջն ինչուան
վզերնին թաղուած ըլլալով , եռքը մեծ մեծ ոռւզբեր
եղան . բայց կըսեմ որ գարմի դալ ու զիրենք շիտկելը
շատ գժար է , ու իմաս շատ գժար : Աս գժուարութեն
պոտճառաները մտիկ ըրեք . վասն զի նախ՝ անհամս-
տութեան կիրքը երթալով աւելի կը բացնի , աւելի կը
սաստկանայ , և գրեթէ անզսպելի կըլլայ . ինչուան ե .
զած են ուսանք՝ որ խրատուելով խելուշնին պառկած
է որ պէտք է ճամբանին փոխեն , բայց հառաչելով
ըսեր են . Չեմ կրնար , ախ , ասկէց եռքը չեմ կրնար
զապել զիս , չեմ կրնար ետ կենալ : Երկրորդ՝ վասն զի
առ մեղքն հետ ախորժ մը հեշտութիւն մը միացած
ըլլալով , շատ գժուարին է ատկէց զզուիլն և ետ կե-
նալը . ուստի առանց ետ կենալու ալ անկարելի է այսէ
թազութիւն գանելը : Երրորդ՝ վասն զի առ ախորժան-
քէն ու հեշտութենէն՝ ՚ի զատ՝ անհամեստութեն ախտին
ետեւ եղողներն անանկ սաստիկ յարմաւնք մը ունին
աշխարհիս . որ արգելով կըլլայ սրանց զած սիրելու .
ուստի առանց ասոր անկարելի կըլլայ առ ած գառ-
նաշն ու փրկուիլը : Հիմայ աղեկ կը հասկընազ սուրբ
Հռեմբագիոսին խօսքն որ առաջ ըստ . այսինքն առ մեղքիս
պատճառաւ՝ բաց ՚ի բանականութիւննին շիրացուած
ազսցմէն՝ իմաս քիչ մարդ կը փրկուի :

Թէ որ առ ամմն ըստածներս ալ չեն բաւեր ցցնելու
առ ախտին ինչ գարշելի ինչ անիծած բան ըլլալը . լսե-
ցեք սոսկալի պատիժներն որ ած առոր համար առւաւ ,
որպէս զի իմանաք որշափ ատելի բան է ոյ գիմացն ան-
համեստութեան ախտը : Ամմն երևելի հեղինակներ

կըսեն, և ամմեն ատենի պատմութիւնները կը հառա-
տեն, որ աշխարհիս մեծ մեծ թագաւորութիւններն ,
ինչպէս ասորեստանեայցը Սարդանաբազ թագաւորին
օրերը՝ որ իգամոլ թագաւորներուն մէկն էր, քաղցէա-
ցւացը Բաղրամասար թագաւորին օրերը՝ որ նոյն ախտին
աերն էր, Պարսիցը Դարեհ թագաւորին օրերը՝ որ ինքն
ալ նոյն ախտին առւած էր զինքն, Յունացը Կլէոպատ-
րայ թագուհին օրերը՝ որ անհամեստութեան կուլմա-
նէ երևելի էր, և ասոնց ամմենէն մեծ և ընդարձակ
հռոմեացւոց տէրութիւնն, աս մեղքին համար պատ-
ժուեցան ու կործանեցան, բոլորովին անյայտ եղան :
Սուրբ Սպուտիանոս եալիսկոպոսն ասոնցմէ ի զատ Ամբ-
րիկէ Սպանիա ու Գաղղիա ալ հին ատենն աս ախտին
պատճառաւուը կործանեցան կըսէ Վանդալներէն, որոնց
թէ և բարբարոս էին բայց աս ախտը չունեին : Բայց
չեմ ուղեր արտաքին պատմութիւններէն օրինակ բե-
րել, վասն զի սուրբ գրքէն անանկ օրինակներ ունինք
որ աս ախտին մէջը փառած մեղաւորներուն ալ սոս-
կում կը բերէ : Նայինք մէյմը Սիրիում քաղաքն, ինչ-
բանի համար անոր բնակիչները ջարդուեցան . — Ի-
րենց թագաւորին անառակութեանը համար . (Ծննդ .
լք.) Ինչո՞ւ համար քսանըցորս հազար իսրայէլցիք
անապատին մէջ սրին բերանն ինկան — Մովարացւոց
աղջիկներուն հետ պոռնկութիւն ընկլնուն համար .
(Եւկ. ին.) Ինչո՞ւ համար վաթառունցինդ հազար զօր-
քը ջարդուեցան, ու թեհամենի ցեղը գրեթէ մարե-
ցաւ . — Ուէկ կնիկ մը ջարդը կելնուն համար : Ինչո՞ւ
համար չեր և Ովիտն մեռան, ու սատանան Սարայի
եօթն էրիկն ալ ետևէ ետև խլդեց . — Իրենց անկար-
գութեանը համար : Թէ և աս օրինակներն ալ սոսկալի
են, բայց ասոնցմէ սոսկալիներն ուղ կոն սուրբ գրքին
մէջ : Զրհեղեղէն սոսկալի պատիժ կրնայ ըլլուլ . քառ-
ուուն օր՝ քառասուն դիշեր անձրե կը թափէր, ու գետի
պէտ անձրե . ինչուան ամմենէն բարձր լիւաներն ալ ջրով
ծածկուեցան, ու ջրին տակը մնացին խղդուեցան ամ-
մեն մարդիկ, բաց ի նոյ նահապետէն, ու մէկ քանի
իր անուորներէն : Բայց ինչ մեղքի համար իսրիեց ած-
աս սոսկալի պատիժը . սպանութեան համար, քաղու-
թեան, հայհոյանքին համար, երդմնազանցութեան .
կռապաշտութեան, կամուրիչ ասոնց նման մեղքերուն

Համար : Չե , սուրբ գիրքն յայտնի կը զուրցէ որ անա .
առկութեան համար խրկեց . “ Զի ապահանեաց ամե-
նայն մարմին զնանապարհս իւր . . . Մի մնասցէ ոդի իմ
՚ի մարդկանդ յայդմիկ յաւիտեան , վասն լինելոյ դոցա
մարմին , . (Ծննդ . շ . 12 . 3 .) Աս անիծած ախտին
համար անունկ բարկացաւ ած , որ չէ թէ միայն ուղեց
որ աշխըրքիս վրայ եղող ամմեն մարդիկը մեռնին կոր-
սուին . այլ նաև զգմոց զանոնք ստեղծելուն համար .
“ Եւ ատրջացաւ ած զի արար զմարդին ՚ի վերայ երկրի .
և ասէ . ջնջեցից զամենայն մարմին , ՚ի մարդոյ մինչեւ
յանասուն . զի բարկացայ զի արարի զնոսա , , :

Սոդումացւոց վրայ եկած պատահժէն սոսկալի լինչ
պատիժ կրոյայ ըլլալ . Չորս ամբողջ քաղքըներ , բիւ-
րաւոր բնակիչներով . Երկութէն ինջած կրակին տակն
որ ած գժորիքի պէս վրանին թափեց միխիր կարեցան .
Բայց լինչ մեղքի համար տա սոսկալի պատիժը քաշե-
ցին . սուրբ գիրքը կըսէ . և ամմենքը գիտեն . որ իրենց
մարմնական ու բերան շառնուելու անկարգութեանը
համար : Ասիկայ եղաւ պատճառը մնիիր գարձընելու
չէ թէ միայն ան քաղքըներուն բնակիչներն , այլ նաև
անոնց բնակած պատերն և անոնց կոխած քարերը . և
որպէս զի աշխըրքիս վրայ մնայ յաւիտեան այ աս անի-
ծած ախտին գէմ ունեցած ատելութե՛ յիշատակն , ին-
չուան հիմայ ան երկրին պառզները դրսուանց աղուոր
տեսք ունին . բայց ներսերնին մոխիր է . բանի մը չի գար :

Ընտնկ է նէ . կըսէ վիլլանովզի սուրբ թումասը . թէ
որ աշխըրքիս վրայ եղած այնչափ մեղքերէն՝ անառա-
կութիւնն է միայն որ ասանկ սասաթիկ կերպով կը պատ-
ժէ ած , ինչպէս սուրբ գրքէն և ուրիշ պատմութիւն-
ներէն յայտնի է . ատրակըս չի մնար որ աս ախտն ամ-
մեն ախտերէն եւել ատելի է այ , ամմենէն գարշելի և
անարդ ախտն է . և ամմենէն եւել աս ախտէն պէտք է
փախցինք ու հեռու կենանք : Թէ որ յանկարծ սատա-
նան , կամ սատանային պաշտօնն ընողներէն մէկն ուղէ
ձեզի ասոր ներհակը հաւատացընել նէ . զգոյշ կեցիք
կըսէ առաքեալը , չըլլոյ որ փուժ խօսքերէն խարուիք .
“ Մի ոք զձեզ խարեսցէ բանիւք անուաւովք , . (ԵՒ .
Ե : 6 .) իրաւցընէ կը գտնուին , մանաւանդ մեր օրերն ,
սատնկ մարմնաւոր սատանաներ , ասանկ ոշխըրի զգեստ
հագած գայլեր , որ զգայարանքներնուս ուղածն ընելը

ծանր մեղք չէ կըսեն, բնական ու կարեկցութեան արժանի բան է, ակարութենէ առաջ կուդայ, բանի տեղ գնելու չէ, խզմանանք ընելու բան չէ: Բայց առ ասանային պաշտօնեաները առանկ ըսելնուն համար՝ պէտք է որ հաւատանք չէ, թէ որ հրեշտակ ալլլլլսին ըսողները նէ՝ պէտքը չէր հաւատալ. վասն զի հաւատքի մասն է, այ յայտնած բանն է որ բաժախոհութեան ախոր ինքիրեն բաւական է զմեղ գժափք տանելու. “Մի խարիք, ոչ պոռնիկք, ոչ շունք, ոչ իդացեալք, ոչ արուագէտք, զարբայութիւնն այ ոչ ժառանգեն,, . (Ա. Կ-ը. Հ. 9.) Աղեկ գիտցիք որ ի՞նչ և իցեւ մարմնական մեղք ընողն արգայութէ գուրս կը մնայ. “Զայս աեղեկացեալ գիտաւղիք՝ թէ ամենայն պոռնիկ կամ պիզծ ոչ ունի ժառանգութիւն յարբայութեան քնի,, . (ԵՒ. Ե. 5.) Անոր համար աղեկ զգուշոցիք որ շըլլայ թէ մէկը փունք խօսքերով զնեղ խարէ. “Մի ոք զնեղ խարեացէ բանիւք անոստովք,, :

Անանկ է, սիրելի որդիքս, զգոյշ կեցիք. բայց թէ որ յանկարծ խարուեր և աս մեղքին մէջն ինկեր էք նէ, առանց առեն կորսրնցընելու, գեւ այ պատիժը կը անիդ չիհասած, զյջումըրէք, առաջադրեցէք ճամբանիդ փոխել և առկեց կեռու կենալ: Բայց ի՞նչ կերպով աս բանը կրնաք ընել նէ, համառօտ մը ըսեմ: Աս ախտին գէմ գլխաւոր գեղերն են՝ աղօթք, պահք, տաէպ խոստովանիլ ու հաղորդուիլ, զգայարանաց վայոց ու ուշութիւն ընել՝ մանաւանդ աչքի. վասնգներէն փափչիլ, հեռու կենալ առիթներէն և ան ամմեն բաներէն՝ որ կը գրդուեն ցանկութեան ախոր: Այ բաներն յաշորդ յորդորակներուս մէջը պիտոր բացարեմ. Եկէք որ լսէք, շատ պատակար բաներ են ըսելիքներս:

ՅՈՐԴՈՐԸՆ ՃԽԲ.

Ի՞նչ իւրակ անհամապատեան մէջուրէն դեպք է դախլիւ,
— և այս ացի զգացընթէտ վրայ :

Այցած հեզու աեսանք որըշտփ գէշ ու գարշելի է
անհամաստութեան անիծած ախտն, ինչ գէշ ու վեա-
ստկար հետեանքներ ունի, և ինչ ռոսկալի պատիժներ
կը բերէ մարդուս վրայ: Բայց որովհետե անդունդէ մը
ռոսկալը չի բաւեր, պէտք է մէջը չի յնալու համար ամ-
մն զցուշութիւն ընել, նայիլ որ ոտքերնիս ուր կը
դնենք, շաա չիմօտենալ անոր եղեցքն, ասանկ ալբըզ-
ջախոհութեան ռոսկալի անդունդէն վախնալը միայն
հերեք չէ, պէտք է հեռու կենալ, և ամմեն կարեցի
զցուշութիւնները բանեցընել՝ մէջը չի յնալու համար:
Աս հարկաւոր զցուշութիւններէն գլխաւորներուն մէկն
է՝ զցայարակներն ազէկ պահպանելը: և ատոնցմէ առ-
ջնն աչուշնիս ըլլալով, ամմենէն աւելի անոնց վրայ ար-
թուն կենանք պիտօք՝ անհամաստութեան մեղքերէն
խաղաղելու համար: Ուրեմն ասօրուան յորդորակիս ա-
մմահարկաւոր նիւթն է՝ աչուշնուս վրայ ազէկ զցու-
շութիւն ընել. ուշագրութեամբ մտիկ գրէք:

Ի՞նչ ազէկ բան է աչք ունենալը: իրաւ ազէկ բան,
բայց թէ որ մէկը չզցուշանայ ու համարձակութիւն ասոյ
աչքերուն՝ աչքէն գէշ բան աչքէն վնասակար բան չի-
կայ, կըու սուրբ գիրը: “Զարադոյն քան զոկն զի՞նչ
հաստատեցաւ,,. (Սէր. լդ. 14:) Հոգւոյն մահը մար-
դուս աչուշներէն կը մտնէ, կըսէ Երեմիա մարդարէն.
“ Եղ մահ ընդ պատուհանն ձեր,,. (թ. 21:) Պատու-
հան ըստածը՝ սուրբ հարց միաբան մարդուս զցայա-
բանքները կիմանան, մանաւանդ աչուշները, թէ որ մէկն
ազէկ չի պահպանէ զանոնք, շատ գիւրաւ կրնայ մեղքն
անկէց ներս մտնել ու հոգին սպաննել: Ասոր համար
էր սր Յոր այնշափ կը վախնար, և ամմեն վտանդէ խա-
լսելու համար՝ աչուշներուն հետիւոսք գրած էր, ուին-

աեր էր որ ամենեին աղջկան մը երես չինայի . “ Ուստ
եղի ընդ աչս իմ . և ոչ հայեցաւ ՚ի կոյս , , . (լթ . 1 :) ”

Քիչ մը մաածենք Յորայ աս ըստած խոռքին վրայ .
կարծես որ պէտք էր ուփառէր որ ամենեին աղջկան մը
երես գէշ մորով չինայի , բայց ինքն ամենեին չինայե-
լու ուստա ըրաւ : Ի՞նչու որ՝ որովհետեւ չար խորհուրդ-
ները հաստարակօրէն գէշ մորով նսյելէն առաջ կուգայ ,
ուստի մորքին հետ խօսք դնելու աեղն՝ աչուրներուն հետ
գրաւ որ ամենեին աղջկան մը երես չինայի , որպէս զի
առիթ չիտայ գէշ մաածմունքներ ունենալու : Բայց
ասկէց աւելի զարմանալու բանն ան է որ՝ ամենեին կու-
սի մըն ալ երես չինայելու ուփառ ըրեր էր : Թէ որ ան-
համեստ կընկառոց և աղջկանց երեսը չինայել ուփառած
ըլլար , զարմանք չէր . վասն զի անվայել հագուստնին՝
անպարկեշտ կերպերնին՝ վտանգաւոր է , փորձութիւն
կընայ բէ. ի՞ւ մարդուան . բայց անմեղ կուսի մը , համեստ
և ամօթիած աղջկան մը երես նայելէն ի՞նչ վտանգ կայ
կրնայ ըսել մէկը : Ի՞նչ վտանգ կայ . գիտէք , մտիկ ըրեք
սուրբ գրքին ըստածը . “ Ընդ կոյս մի պշնուռ , զի գի
գայթակեցացիս ՚ի գեղ նորա , , . (Սիր . թ . 3 .) ” այս-
ինքն մի կենար կուսի մը երեսն ՚ի վեր նայիր , որ ըլլայ
թէ իր գեղեցկութիւնը փորձութեան առիթ ըլլայ քե-
զի : Տեսէք ուրեմն ի՞նչ զգուշութիւն ի՞նչ ջանք պէտք
է ունենանք աչուրնիս պահպանելու , որպէս զի չիպա-
տահի մեղի ան վտանգն որ այնշափ վախ առած էր
Յոր նահապետին :

Հիմայ տեսնենք որ ՔՄ տէրն մեր աս վտանգին վրայ
ի՞նչպէս կը խօսի . “ Ամենայն որ հայի ՚ի կին մարդ առ
՚ի ցանկանալոյ նմա , անդէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի
իւրում , , . (Մրկ . Ե . 28 .) այսինքն ով որ կնկան երես
կը նայի՝ մոքէն չար խորհուրդներ անցընելով . արդէն
ան մեղքը սրտին մէջն ըրած է : Ուրիմ ի՞նչպէս պէտք
է ընէ որ ատ խորհուրդներէն խալըսի , ՔՄ տէրն մեր
ատոր կերպը կը սորվեցընէ . “ Եթէ ակն քո գայթակ-
զեցուացէ զեղեղ , հան զնա ի բաց . լաւ իցէ քեզ միով
տկամբ մատանել յարքոյութիւն այ , քան երկուս աչս
ունել և անկանել ՚ի գեհեն , , . (Մրկ . թ . 46 .) այսինքն
թէ որ աչքդ առիթ կըլլայ քեզի մեղքի մէջ իյնալու .
հանէ մէկդի ձգէ . ալ աղէկ է որ մէկ աչքով փրկուիս ,
քան թէ երկու աչքով դժոխք երթաս : Աս խօսքը նիւ-

Թաղէս բառ առ բառ տանելու չէ իրօք աշուընիս փու, բելու հանելու, առ չէ Քնի ըստածը . այլ որովհետեւ նայելէն առաջ կուգան չար խորհուրդներն , անոնցմէն խալըսելու համար՝ պէտք է անանկ պահպանենք աշուընիս ու գոց պահենք չինայինք վատանդաւոր բաներու , որ գրեթէ աշք չունենալու պէս ըլլունք :

Հիմայ անոնք որ աշուընին բանել չեն գիտեր՝ կրնան ըսել . Ուրեմն աշուընիս գոց պէտք է քալենք , անանկ է չէ՝ մէկը չի կրնար կնկան մը կամ աղջկան մը երես նայիլ . և ոչ կնիկ մը կամ աղջիկ մը մարդու երես նայիլ :

Ասանկ չէ , խօսքը խելքով հասկընալու է : Ուրեմն առ բանիս ապահով կանսն մը հաստատելու համար , պէտք է նայուածքք նայուածքքը զանազանել : Նայուածք կայ որ հարկը պատշաճողոււթիւնն ու քաղաքավարութիւնը կը պահանջնէ համեստառմեամբ նայիլ . ինչպէս պարկեցաւ անձի մը հետ խօսելու ատեննիս՝ երկար կը նայինք : Նայուածք կայ որ քիչ մը վատանդաւոր է , բայց յանկարծ գիտուածով առանց կենալու գիտելու կը պատահի , այսինքն գրեթէ առանց իմանալու մարդուն աշքը վատանդաւոր բանի մը կերթայ , անանկ որ իմացածին պէս կը ջանայ աշքը դարձնել : Աս երկու աեւակ նայուածքն ալ մեղք չեն , գոնէ ծանր մեղք . վասն զի առ բաներուն մէջն այ ապաւինելով մեղքի մէջ չենք իյնար . մէյմն ալ որ՝ եթէ մէկը վատանդաւոր բան մը աշքին չիդպչելու համար ամմեն գիտուածական նայածքներէն զգուշանալ ուղէ նէ , սրտին վախէն կըսկան աւելի գէշ խորհուրդներ դալ միաբը , ինչպէս երեւլի հեղինակ մը կըսէ :

Բայց ուրիշ կերպ նայուածքներ կան՝ որ պշնուշ կը սուփ , այսինքն աշքը անկած նայիլ վատանդաւոր բանի մը՝ առանց օրինաւոր պատճառի , միայն հետաքրքրութեան կամ ախորժելուն համար , մանաւանդ անպարհ կիշտ ու բաց բաներու : Աս նայուածքները գրեթէ միշտ մահուցափ մեղք են . վասն զի կամ շիփշիտակ հետութեան համար կը նայի մէկն , ու աարակոյտ չի մնար որ առ հեշտառմիւնը կամաւոր եղածին պէս՝ մտհուցափ մեղք է . և կամ տեսած բաներն ըստ ինքեան կամ նայողին ակարութեանը համար ծանր փորձութիւններ կը բերին՝ գէշ զգացմունքներ աալով կամ աղտեղի խորհուրդներ միաբը ձգելով , որոնց խիստ գիւրին է որ

տեղիք տայ . ուստի ան տտենն ալ ապրակոյս ցիկայ որ
մահացու մեղք կը լլայ , վասն զի ինքը զինքը մերձաւոր
առթի մեջ գնելը մահուշափ մեղք դործելու՝ մահու-
շափի մեղք դործել է : Ասոր համար կըսէ սուրբ գիր-
քը . “ Դարձո զսկն քս ՚ի կնոջէ գեղեցիկ . և մի զներ
զշեղ օտար , , . (Սիր . Ծ . 3 .) այսինքն մի կենար նայիր
ու գիտեր կնկան գեղեցկութիւնն ու զարդարանքը :
Ետքը պատճառն ալ կրու . վասն զի շատերը մեղքի մեջ
ինկան ատանկով . “ Ի գեղեցկութենէ կնոջ բազումք
մոլորեցան , , : Ուստի սուրբ Օդոստինոս խօսքը հոս կը
կրագէ . “ Որովհետեւ անկարելի է որ յանկարծական
ու պատահական նայուածքներէն կարենայ մարդ զցու-
շանալ . պէտք է որ գոնէ վատանդաւոր բաներու վրայ
ցիկենանք նայինք , , : Անանկ է նէ , ով կրնայ համբել
այնչափ մահացու մեղքերն որ կը դործուին նայուած-
քով . ո՞րչափ մարդիկ կան որ ամմնն աչուընուն դպած
վատանդաւոր բաները կը կենան կը նային . հերիք է որ
անկարելի շատ բան մը , մանաւանդ տարատեռ անձի վրայ
կարենան տեսնել , մէկէն աչուընին կը անկեն կը նային .
կը ցնողուեն ալ տեսնելու , կամ ուրիշի տակիթ կու-
տան , չեն զցուշանար հանուելու հագուելու ատեն :

Աս ամմնն ըստածներս կնկտիք և աղջիկներն ալ պէտք
է աղջիկ մոքերնին պահեն , իրենք ալ նոյն զցուշու-
թիւններն ընեն , ամմնն աչուընուն դպածը ցիկենան
նային , վատանդաւոր բաներէ աչուընին մէկդի դարձնեն .
թէ որ չեն ուզենք որ մահն աչուըններնուն պատուհանէն
մանէ և հագինին տպաննէ : Բայց եկուք նայէ որ տնոնք
են աչուըններնուն աւելի աղատութիւն տուողները . միշտ
աչուընին տագին անգին է , և իրենց բնական հետա-
քրքրութեամբը կուզեն աղջիկ գեղ ամմնն բան տես-
նել , և ոչ ժամու մէջ աչուընին կը բանեն . չեն գիտեր
որ անանկով իրենց պատիւն ալ կը կորոշնցնեն : Սուրբ
դուրին խօսքն է . “ Պոռնկութիւն կնոջ ՚ի զրօսանա իւր
ծանիցի , ՚ի զրօսանա աշաց և յարտևանուն իւր , , .
(Սիր . Իշ . 12 .) այսինքն կնկառ և աղջիսնց անկար-
կեշութիւնն աչքերնէն կը ճանցուի , աչուընին շա-
րունակ տագիս անգին պատացնելէն : Ուրեմն թէ որ
իրենց պատիւը կուզեն պահել , մանաւանդ թէ որ չեն
ուզենք հոգինին կորոշնցնել , պէտք է որ աչուընին բըռ-
նեն , ամմնն բանի ցինային :

Ի՞նչ աչք բռնել, ի՞նչ չինայիլ, անխելքութիւն Են
առ բաներն, ած մարդուս աչք է առւեր որ նայի : Ա-
ստեղի կըսեն աշխարհասէր մարդիկները, — Բայց Թէ
որ անխելքութիւնը ըլլար նէ, սուրբ գիրքն այնչափ տեղ
առ խրատը չէր տար, ինչպէս ըսի առաջ : Իրաւ է որ
ած աչք է տուեր մեզի որ նայինք, բայց ատկէց ի՞նչ կել
լէ . ած նաև լեզու տուեր է մեզի որ խօսինք, բայց ո-
տով կրնանք ամմն ուղածնիս ըսել, ուրիշի վայ չար
խօսիլ, գէշ խօսքեր զուրցել . չէ, չենք կրնար : Ուրեմն
ինչպէս որ ած լեզու տուեր է մեզի աղէկ բաներ միայն
խօսելու՝ չէ թէ գէշ, ասանկ ալ աչք տուեր է՝ մեզի
հարկաւոր եղածը առանելու, աղէկ բաները նայելու,
չէ թէ վառնդաւոր ու գէշ բաները :

Բայց մեզի վնաս մը չեներ առանկ բաներ առանելը,
գէշ զդացմունք մը չենք ունենար, կըսեն : — Խօսք է
տառիկայ . իրաւ՝ կրնայ ըլլալ երբոր հարկաւոր և օրի.
Նաւոր պատճառի մը համար անպարհիշա բան մը պէտք
ըլլայ նայիլ, վասն զի ան ատենն ած կօգնէ մարդուս .
ինչպէս բժիշներն ու վիրաբուժները գեղ ընելու հա-
մար կը հարկաւորին երբեմն նայելու : Բայց առանց
հարկի անպարհիշա բաներու վրայ կենալնայիլն՝ առանց
մեզաց չի կրնար ըլլալ . վասն զի ուրիշ բան ալ չըլլայ՝
ինքը զինքը մեղք գործելու վասնդի մէջ գնելէ, գործ-
քով ալ չըլլայ՝ մոքով բաղձանքով և ախորժանք : Ինչ-
պէս շատերը կը վինարանն ալ որ անպարհիշա բաներ
առանեն, ու կը կենան կը նային ախորժելով, և ետք
կը կարծեն որ մեղք չըրին : Ի՞նչ կուրութիւն . գիտէք
ինչու ասանկ կը կարծեն . վասն զի խղճնանքնին թոյլ
է, ոչ գէշ խորհուրդները մեղքի տեղ կը գնեն, ոչ գէշ
բաղձանքները, ոչ գէշ ախորժանքները, ոչ անկարգ-
զգացմունքները . բայց այ առեանն ելած առենին
ախորժ իմանան որ ի՞նչ մեծ մեղքեր են եզեր : Սուր-
բերն որ աղօթքով ու ներմառանդութեամբ կանցընեին
կեանքերնին, ծոմ ու պահէք պահէլին՝ ճգնութիւններ
ընելէն հաղած մաշած եին, կըքերնին զսպեր եին, այ-
սու ամենայինիւ կը վախնային վատնգաւոր բան մը տես-
նելու . իսկ մեր աշխարհասէր պարոններն ու խաթուն-
ները, որ աղօթք ծոմ պահէք մահացուցմունք ի՞նչ ըսել
է՝ չեն գիտեր, որոնք կրթերնին ցիզպելէն՝ ի զտա՝ կը
դրդուն ալ ուտելով խմելով, թոյլ ու պարապ կեանք

մնչքնելով, ինչպէս կըլլայ որ առանց մնդաց ամմն անսակի բան նային համարձակ։ Չե, կարելի չէ առ բանը։ թէ որ սուրբն Հերոնիմոս քարտայրի մը մէջ Շգնութիւն ընելով շարունակ կուրծքը քարով կը ծեծէր, և այսու ամենայնիւ չէր համարձակեր կնկան երես նայել՝ որ չըլլայ (թէ մաքէն բան մը անցնի, ինչպէս ան պարոններն ու խաժուններն որ Շգնութիւն ինչ ըսել է՝ չեն գիտեր, ամմն համարձակութիւն կուռան աշուղնուն առանց վախնալու որ մեղքի մէջ իյնան։ Դնենք որ սմանց առջի բերանը փորձութիւն մը չիդայ։ բայց ատով կրնան ապահով ըլլալ։ թաց փայտի մը պէս են, որ կրակին վրոյ գնես նէ՝ առջի բերանը չայրիր, մուխ միայն եր հանէ։ բայց ետքը ետքը կը ցամքի կը տաքնայ կը վառի բոց կը հանէ։ Ասանկ ալ իրենք առջի բերանը նայելէն զգացմունք մը չեն իմանար։ բայց քիչ քիչ երևակայութիւննին կը տաքնայ, կըքերնին կը վառի, բոց կը հանէ, հսդինին կայրէ։ Անոր համար կըսէ սուրբ Օգոստինսա. Անկարելի է որ անպարկեցտ աչք ունեցողը՝ պարկեցտ սիրտ ունենայ։

Աս ըստծներս պարապ խօսքեր չեն, սիրելի որդիքս, փորձուած բաներ են, մարդ չի կրնար ուրանալ։ Ան, որչափ օրինակներ կրնայի բերել։ բայց սուրբ գրքին մէջն եղածները հիրելի են։

Եւային օրինակը բերեմ. Թողնախ կնկտիք և աղջիկները լսեն՝ որ ազուընին չեն ուղեր բռնել. աս օրինակն իրենց խիստ կը յարմարի։ Եւայ, ինչպէս գիտեիք, դրախտին մէջը մեծ մեղք մը ըրաւ. բայց ինչպէս եղաւ որ ըրաւ։ Սուրբ գիրքը կըսէ որ նայելէն եղաւ, առանելաւ հետաքրքրութիւն ընելէն ան բանին որ պէտք չէր։ Երբոր սատանան իրեն փորձութիւն բերաւ արգիլած պազէն ուտելու, պատասխանեց որ այ հրամանին գէմ էր. գպչել ալ չըլլար ըսաւ։ Խելքով եր ըսածը. բայց թէ որ գպչելաւ չըլլար ըսելու տեղը՝ նայելալ չըլլար ըսած ըլլար նէ, աւելի խելացի պատասխան տուած կըլլար, ու մեղքէն կը խալըսէր։ Բայց խեղճը, չեմ գիտեր սատանային յարմարելով՝ թէ իր հետաքրքրութեանն, ուղեց կենալ նայիլ գիտել արգիլած պտուղն, և նայելով նայելով՝ անանկ ազուոր երկցաւ իրեն ան պատւղն որ, ալ չիկրցաւ համբերել փրցուց կերաւ և Ագամին ալ կերցուց. առանկով ան սոտկալի մղքին մէջն ին-

կան : “ Եւ ետես կինն , . կըսէ առւրբ գիրքը , մեղքին պատճառը հասկըցնելով . ” և առ ՚ի պաղը նորա ե- կեր , . այսինքն առաջնայեցաւ և տեսաւ , ետքն առաւ և կերաւ . (Ծննդ . դ . 6 :) Ի՞նչպէս եղաւ որ Պետափ- րեսին կնիկն ան գէշ բաղձանքն ունեցաւ Յօվակի գե- զեցիկին վրայ որ ինչըւան ամմն ամօթ ու պատկառանք մէկդի ձգեց , ու զյեստէն բանեց քաշեց որ իր գէշ կամքը կատարէ : Առւրբ գիրքը կըսէ որ նայելէն եղաւ . աշուշները անկեց , սկսաւ նայիլ վրան , ետևէն փորձու- թիւնն եկաւ . “ Եւ արկ զայս իւր ՚ի վերայ Յովակ- իայ , և ասէ ցնա . քունեա ընդ իս , . (Ծննդ . ժմ . 7 :) Հիմայ իմացաք , խաթուններ և աղջիկներ , որ աչուշնիդ շէք ուզեր բանել :

Հիմայ էրիկ մարդկանց ու կարիքներուն համար ալ օրինակներ բերեմ : Աշխարքիս սկիզբէն ՚ի վեր ան- համեստութիւնն անանկ ափրեր էր որ ած գանելով երկրիս վրայ եղած ազտեղութիւններէն , ուզեց որ լուայ ջրհեղեղով : Բայց ինչըւակէս եղաւ որ ան ատենէն սկսաւ ափրել աս ախտոր . սուրբ գիրքը՝ նայելէն եղաւ կըսէ , այսինքն մարդկանց համարձակութիւն առաջն ա- չուղնուն , և աղջկանց գեղեցկութիւնը դիաելէն . “ Տե- սեալ որդւացն այ զգսաերս մարդկան զի գեղեցիկ էին , . (Ծննդ . դ . 2 :) Դինա Լիայի աղջիկը հօրը մօրը հետ առար երկիր գանուելով , որ մը ինքիրեն դուրս ելաւ որ անսաեզի կնկաիքն և աղջիկները դիտէ տեանէ : Թող սոր- վին հայրերն ու մայրերն որ աղջիկներնին կը թողուն մինակ գուրս ելլելու : Սիրքեման աեղի իշխանը սիրա- հարուեցաւ աղջկանը վրայ , առաւ տարաւ հետը գէ- շութիւն ընելու : Ի՞նչո՞ւ . վասն զի վրան աչք տնկեց կըսէ սուրբ գիրքը . “ Ետես զնա Սիրքեմ , առ զնա . և ննջեաց ընդ նմա , . (Ծննդ . լդ . 2 :) Յուզա Յակոբ նահապետին որդին ճամբան իր հարսին հանդիպեցաւ , ու հագուստը փոխած ըլլալուն շիճանշնալով զինքը՝ գէշութիւն ուզեց ընել հետն , և ըրաւ : Ինչո՞ւ . վասն զի կեցաւ նայեցաւ կըսէ սուրբ գիրքը . “ Իբրև ետես զնա Յուզա , առէ . թոյլ առուր ինձ մտանել առ քեզ , . (Ծննդ . լդ . 18 :) Հողն վիեռնէս սոսկալի զօրտվարն որ Բետիզուա պաշարեր ու կըսպառնար բոլոր քաղցին բնակիչները արէ անցընել , կնկան մը սիրտհարուելուն համար՝ քաղցին առնելու աեղն՝ իր կեանիքը կորսըն .

յուց : Բայց ինչե՞ն այնպէս սիրահարուեցաւ . նայելէն կըսէ ոռւրբ գեղը . “ Իբրև ետես զնա Հոգեփեռնէս . շարժացաւ ընդ տեսիլ գեղոյ նորա , . (Յուդ . Շ . 19 .) Յուդիթ ոռւրբ որբաւրին տեսնելով քաղցրցոց յուսահատիլն , այնէ իրեն ազցում մը եկաւ . հանեց իր այրիութեան զցեստները , հագուեցաւ ելաւ գնաց թըլ նամեաց բանակը : Արքին ասրին զինքը զօրավարին . Հոգեփեռնէս զմայշելով անոր գեղեցկութելը փայտ խելքը կորպլնցուց . և այնչափ կուրցաւ կրքէն մինչէ որ Յուդիթ իրեն պրովէ իր գլուխը կարեց ու բալոր քաղցրք մահուցնէ խալքսեց : “ Գեղեցկութիւն երեսաց յօյժ խարեաց զնա . . . գեղեցկութիւն գերեաց զնաննա . բա . . . եանց գաշոյն ընդ փողս նորա , . (Ժշ . 11 .) Երկու ծեր , (ազէկ գիտացէք , ծերերն ալ պէտք է զգուշանան .) երկու ծեր խեղճ Ըուշանին ետեէն ինկան , որ պարկեցաւ ու բարեպաշտ կնիկ մըն էր , և անանկ որոգայթի մը մէջ ձգեցին իր պարկեշառութիւնն որ՝ քիչ մեաց կետնէքը պիտոր կորսունցընէր : Բայց ինչպէս եղաւ որ առ աստիճան անօրէնութեան հասան . սուրբ գեղքը նորէն կըսէ որ նայելէն եղաւ : Ըուշան ամմնն որ իր երկանը պարակզը կելքը պարտելու , ծերերն ալ ամմնն որ հոն կերթային որ իր պարտելը տեսնեն . անկեց սկսաւ իրենց փորձութիւն , ետաէն գէշ բաղձանք . ներն եկան , ետքը ուղեցին անօրէնութիւն ընել . “ Եւ անսանէին զնա երկոքին ծեղըն հանապաղ . զի մասնէր և զցնայր . և ցանկացան նմա , . (Դմք . Ժշ . 7 .)

Բայց օրինակ մըն ալ բերեմ . որ ուրիշ ամմնն օրինակներուն տեղը կը բռնէ : Դաւիթ մարդարէին պէտքարեպաշտ թագաւորը , որ այ սրախին ուզած մարգն էր , որ մը յանկարծ իր բարձր պալատէն տեսնելով Բերսարէին լուացուիլը . կեցաւ նայելու : Ո՛հ , խեղճ Դաւիթ . ինչ կընես . կըսէ սուրբ Օգոստինոս , Բեր . սարէն հեռու ե , բայց կըքերդ քեզի մաս են . աշքդ մէկդի գարձուր , ներս գնա : Բայց չե , ցիցնաց , կեցաւ նայելու . նայելէն ինչ հետեւեցաւ . ափսամ , բաց մըն է սրախին մէջը բաշնկեցաւ . և զինքն ամմնէն ամեթաղի մեղքին մէջը ձգեց . “ Եւ եմուտ առ նա , և ննջեաց ընդ նմա , . (Ք . Թգ . Ժմ . 4 .) Արոնցմէն յայանի օրինակ կընաց ըլլաւ ցցընելսւ որ ինչպէս վառնդաւոր բան է աչուցնուս համարձակութիւն տալն , անպարկեշտ

նայուածքը : Աւրեմն մղքի մշջ չելիալու համար պէտք է աշուշնիս բանենք , աշուշնիս պահպանենք , վասն դաւոր բաներու ցինայինք :

Ասկէց աւելին ալ ըսեմ . աշուշնիս պէտք է բանենք ու ցինայինք , չե թէ միայն մարդկանց՝ այլ նաև պատկերներու և արձաններու վրայ անպարկեշտութիւն մը անձնելու ըլլանք նէ : Ո՛րջափ առանկ բաները հատարակ եղած են մեր օրերն , ինչուան մատնիներու վրայ առասպել բաներ կը աեսնուին : Վայ անոնց որ առանկ բաներու ախորժելով կը նային , ու զիրենք վուանդի մշջ կը գնեն գէշ զցացմունքներու , աղտեղի երևակայու . թիւններու , և չար բաղձանքներու : Ասանկով ած ալ զիրենք կը թողու , և գործքով ալ մղք շընեն նէ՝ մաքով հաւանութիւն կուտան , ու կը մեղսնչեն : Բայց աւելի վայ անոնց՝ որ առանկ անհամեստ պատկերներ կը քաշեն և արձաններ կը շինեն , անոնց ալ որ աներնին ասանկ բաներ կը գնեն , ու մէկին մէկային տռիթ կուտան նայելու . իրենց ըրած մահուցափ մղքերէն ՚ի զատ , անոնց ըրածներուն համար ալ պատասխան պիտոր տան այ . ուստի պէտք է որ այրեն կոտրտեն կոր պղնցնեն առանկ անվայել բաները :

Ինչ որ արձաններու պատկերներու վրայ ըսի , անոնցմէ աւելի կրսեմ առասպել գրքերու վրայ՝ որոնց մշջ սիրահարութեան և անտառակ բաներու ստորադրութիւններ կան : Վայ այնպիսի գրքեր կարգացափն . վասն զի առ բաները կարգալով , ներսերնին կրակ մընէ կը բացնիի , շեն կրնար մարել , կրպերնին շեն կրնար զապել : Ուստի առանկ կարգացմունքները մահացու մղքէ աղտա շեն կրնար ըլլալ . բայց եթէ մէկը հար կաւոր գիտութիւն մը սորվելու համար կարգայ : Երեւլի հեղինակ մը կրսէ որ հին հեթանոսներն անանկ գրքեր նաև ճարտասանութիւն ու բանաստեղծութիւն սորվելու համար իրենց աղոցը ձեռքը շեին տար :

Գիտենք , սիրելի որդիկս , որ բանն է , որ պատկերքն է , որ գիրքն է որ պէտք է առեպ նայինք ու կարգանք : Այս խաչելութիւնն է , մեր խաչելեալ փրկիչն է . առոր վայ միշտ պէտք է նայինք , ասիկայ միշտ կարգանք ու դան մածածական ընենք . հոս կը սորվինք մեր յաւիտենական փրկութեանը համար ամմնն հարկաւոր եղած բաները : Ասիկայ եր Պօղոս առողեալին միշտ նայած

պատկերքը, շարունակ կարգացած դիրքը. ասկեց ու րիշբան չեր ուզեր դիտնալ. “ Զի ոչ եթէ ՚ի մահ եղի դիտելինչ ՚ի ձեզ, բայց միայն զթն վ՛՛, և զնոյն ՚ի խաչ ելեալ,, . (ա. Կ. Դ. Ռ. 2.) Աս էր ամենն սուրբերուն աշքին առջևն եղած պատկերքն ու դիրքը. մնաք ալ ասոր նայինք միշտ, ու իսոգրենք իրմեն որ աշուշնիս հեռու բանէ վասնգաւոր բաներէն. “ Դարձո զաշտ իմ, զի մի աեսից զնանրութիւն,, . (Սղմ. Ճմշ. 37.) Բայց որովհեան անկարելի է յանկարծական նայածքներէն զգուշանալ, մեզի շնորհը տայ որ գոնէ աշուշնիս անանկ բաներու վրայ չուշացընենք ու չի փնտընենք անանկ բաներ տեսնել. վասն զի ասոնք են մեզք, և ասոնցմն զգուշանանք նէ՝ բայց այս հումքեան զգնաւոր առիթներուն մէկէն կը խալսինք. որ գրեթէ բաւոր աշխըրքիս կործ անումն է. “ Դարձո զաշտ իմ, զի աեսից զնանրութիւն,, :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽԳ.

ԱՆԴՐԻԵՎ ԽԱՍԻՇ-ԱԲԻՆԵՐՔՆ և անմատուք Խօստէրքն զիս-լանտը վրայ :

Ի՞նչախոհութեան մեղքերու մեջ չեյնալու համար՝ ըսի որ դիմաւոր զգուշութիւններուն մէկն է զգույշանաց պահպանութիւնը : Ամմեն բանի համարժակ նայիլը՝ մարդս բայց սփոհուսմեան մեծ վատնդի մեջ եղ գնէ. անոր համար անցած կիրակի ըսի ձեզի որ պէտք է աշուշնիս պահպանենք, ու պահպանելու կերպն ալ սորվեցուցի: Բայց անհամեստ խօսակցութիւններն աւ մարդս նոյն վատնդին մէշը կը գնէն . անոր համար պարտքս է որ լեզունիդ բանելն ալ սորվեցնեմ ձեզի որ ատանկ բաներ չիխօսիք, և անկածնիդ գոցելն որ ատանկ բաներ շիլսէք :

Խելք չփհասնելու ապշեցու բան է, սոսկում կը բերէ մարգուս լսելն որ ինչպէս կը խօսին, չէ թէ տաճ կըները, չէ թէ պիզծ կռապաշտները, հապա քրիստոնեաներն ալ որոնց օրէնքը բոլորովին սուրբ, բոլորովին

մաքուր և անարտա օրէնք մըն է : Հիմակուան առենս դրեթէ խօսակցութիւն մը չես լսեր , որուն մէջն ան- պարկեշտ բան մը չըլլայ : Երթանք պարոններուն ու խօթուններուն աեսնուելու և խօսակցութեան աե- դուանքն , անկաճնիս կաղտոսի լսուած բաներէն . ըն- կերութիւնն ազէկ ու զուարթ չի սեպուիր՝ թէ որ երկ- դիմի խօսքեր , անհամեստ այլաբանութիւններ , և ազ- տա կատակներ ու պատմութիւններ չըլլան : Երթանք Թատրոններ ու պար բանելու աեղուանք . հոն ալ աս- դիէն անդիէն անկաճնիս հատածը նոյն խօսքերն են : Երթանք պանդոկները , սրճանոցները , խաղ խաղալու տեղուանք , խանութներ՝ ուր որ բազմութիւն մէկանդ կաշխատին արք և կանայք . երթանք մանաւանդ հար- անեաց սեղանները , լստծնիս ուրիշ բան չէ՝ բայց ան- պարկեշտ խօսքեր : Ա՛լ գէշն ան է որ տա խօսքերը չէ թէ միայն հատակնին չառած անփոհեմ երիտասարդ- ներէն կը լսենք , այլ նաև տանը մեծէն՝ որ շատ անդամ զաւկըններուն և ընտանեաց առջին տատնկ խօսքեր կը զուրցէ , նաև հատակնին առած պատուաւոր մարդ- կանցմէ որ պէտք էր ամրջնային ատտնկ անարդ խօսքե- րէն : Աս ալ հերիք չէ , աւելի ապշելու բանն ան է որ տատնկ խօսքեր չէ թէ երիկ մարդկանց բերնէն միայն կելլէն , այլ և կնկատոց՝ որոնց բնական է ամօնթխածու- թիւնը . տատնկ անհամեստ խօսքեր չէ թէ միայն կը խօսին , այլ նաև իրենց պարծանք մը կը սեպէն խօ- սելը՝ կարծելով որ ուրախ զուարթ բնութիւննին ու խելքերնին անով կը ցցընեն : Չեն դիտեր որ քիչ մը խելք ունեցողը կը կշռէ զիրենք . ու կըսէ մաքէն որ պարկեշտ խաթուններ ըլլային նէ՝ անտնկ խօսքեր չեն հաներ բերներնէն : Իրաւունք ալ ունին տատնկ ըսե- լու , դատողութիւն չէ ըրտծնին , խիստ խելքով խօսք է . չի սխալիր . Ի՞նչ կըսէնք երբոր տեսնենք որ մէկը շա- րունակ որարգութեան վրայ կը խօսի , և նապաստակ- ներու , թաշուններու , որաի շներու . հրացաններու խօսքը բերնէն չի ձգեր : Կըսէնք որ ան մարդը որսորդ պիտոր ըլլայ , և չենք սխալիր : Շամբորդութեանս ա- տենն ինձի պատահեցաւ . պանդոկի մը մէշ քովի խուցս երկու հոգի բալոր դիշերը խօսակցելով՝ չիթողուցին որ աչքո դոցէի . ամմն խօսքերնին որսորդութեան վրայ էր . մէյսլ աղուէս բանելու համար դլխնէն անցածը

մէկմէկու կը պատմէին . Այսի լորամարդիները զարնելու համար ինչ հնարքներ բանեցուցեր են , Այսի հրացանի ու վառօգի վրայ . Այսի որսի շնէրուն վրայ եր խօսածնին : Այս խօսքերը լսելով ըստ մոքես որ որ սորդ պիտօր ըլլային , և շասմ ելաւ . վասն զի անկարեցի եր որ այնչափ որսորդութեան վրայ խօսէին . թէ որ որսորդ ըլլային : Այսոնկ ալ երբոր կը տեսնենք որ մէկն առէալ խօսի վրայ կը խօսի . կիմանանք որ խաղաղէ . նմանառապէս գարդինը , հիւանը . որմնադիլը . կոշիա . կարը . գերձակն և ամմն արուեստաւորն , իր արուեստին վերաբերեալ բաներու վրայ կը խօսի . վասն զի մարդուս բնական է որ առեցի իր զբաղած բաներուն վրայ խօսի : Ուրեմն ան պարսններն ալ , ան խաթռուներն ալ որ անհամեստ բաներ կը խօսին , յայտնի է որ անհամեստ կրցեր վանին տիրած է . վասն զի թէ որ անանկ չըլլար , չէ թէ միտյն չեին խօսեր տառնկ բաներու վրայ՝ այլ նաև չեին կրնար լսել : Տեսակը հիմայինչ ազուոր պարծանք է եղեր տառնկ խելք՝ տառնկ ուրախ զուարթ բուռեթիւն անենապն , և տառնկ խօսքերով ուրիշները զուարթացնելը . անանիները գութեան արժանի ըլլալու տեղն՝ ինչ ըլլանին կը ցընեն , ամմները կիմանան որ այ վախը չեկայ պատերնուն մէջը : Այս . սիրեցի որդէքս , լեզուն անանկ բան մզն է որ պատին մէջն եղածը կը յայտնէ . “ Որպիսի է սիրո մարդոյ , այնպիսի են բանք նորա , . կըս սուըր Ռակերանը . ինչպէս որ են մարդուս խօսքերը . սիրոն ոլ անանկ է . ուստի թէ որ խօսքերն ազուու են , պէտք է որ սիրոն ալ ազուու ըլլայ : Հերեք է զիտելն որ մէկը սովորաբար ինչ բաներու վրայ կը խօսի . կըս սուըրն թեռնարդոս , մէկին կիմացուսի որինչ յօժարութիւններ ինչ բնաւորութիւն անիք . ինչպէս քիշ տէրն մը առ տէրն մը զէշ բաղձանեցներ ունին , մոքերնուն մէջ անհամեստ խօրհութեներ , զիւրաւ ալ բերներնեւն անանկ զէշ և անհամեստ խօսքեր կը հանեն , : Տեսակը հիմայ , նորին կըսեմ , ինչ ազուոր պարծանք է եղեր տառնկ անհամեստ կատակներ ու զուարթանիւններ ըննըլ : Իրաւ , կրնայ ըլլալ որ լսողներէն անանք խնամն և նոնց նման պատամիսաններ ալ առն՝ իրենք ալ աւրուած

միրա ունենալով. բայց լաւ և խելացի մարդիկ կը դանին, ու մաքերնին կաւրուի բերներնէն առանկ խօսեր հանողներուն զբայ :

Թէ որ առանկ աղտօս լեզու ունեցողները պատիւնին միայն կորսընցընէին նէ, մեծ վնաս չեր ըլլար. գէշն ան է որ իրենց հոգին ալ, ուրիշներունն ալ կորսընցընէլու վտանգի մէջ կը դնեն : Չիկարծէք որ անհամատ բաներու վրայ խօսելն ան առենը միայն մեզք է՝ երբոր մէկն ախորժելով ու գէշ զգացմանցներով կը խօսի, կամ երբոր մէկուն միաբը չոր է, կուզէ ուրիշները գիտէ հանել. ինչպէս կան ոմանք որ ուրիշներուն շարութիւն կը սորվեցնեն, և այնչափ կը գրգռւեն որ ինչ շուան մեզքի մէջ կը ձգեն : Աւան զի ասանկ ընողները չե թէ միայն կը մեզանցեն. հապա սատարնային պաշանը կընեն, ու սատանայէն ալ գէշ : Ուստի հարկ չեկայ առ սատիճանը հասնիլ՝ մտհուցափ մեզք ըլլալու համար. հերիք է որ մէկն անպարկեշտ բաներու վրայ խօսի՝ նուև առանց անհարգ ախորժ ունենալու, առանց առ գէշ վախճանին, մինակ կոտակի և զուտրճախօ սութեան համար, մինակ ուրիշները խնտացնելու և ընկերութիւնն ուրափ զուարթ պահելու համար : Ուրիշ բան է երբոր հարկ մը կամ որինաւոր պատճառ. մը ըլլայ անպարկեշտ բաներու վրայ խօսելու, ինչպէս կը պատահի խորհուրդ խնդրելու և մեզքերը խոստու վանելու համար, ինչպէս կը պատահի բարոյական սոր դողներուն՝ խոստվաճահայրներուն՝ քարոզիշներուն՝ որ առ տեսակ բաներու վրայ պէտք կը լլայ խօսին, բայց մշշտ առելի ընկելով առ բաները : Բայց երբոր առանց նման պիհնաւոր պատճառ մը չեկայ, միշտ մեզք է ան պարկէ շտ բաներու վրայ խօսից : Աստուած առաքեցյն բնիւովք բացարձակապէս կարդիէլ ամենն առասկ անհամատ խօսքերը . “ԱԱԱ պոռնիւթիւն և ամենայն պրզ ծութիւն և անուանեացի մի ՚ի մէջի ձերում, որպէս և վայել է որրոց . և զազութիւն կամ խօզք յիմարութիւն կամ խնդիրատակութիւն, որ ոչ վայելէ ”. (Եփէն. Ե. Յ.) այսինքն ինչ և իցէ անհամատութեան անունն ալ չըլլայ մէջերնիդ. վասն զի բրիտանէից որ սուրբ պէտք է ըլլան՝ չի վայելի. և “չ գանելի խօսքեր կամ անպար կեշտ կատակարանութիւններ՝ որ չեն վայելի : Ուրիշ անդ ալ նորէն կըսէ . “Ի բաց թօթափեցէք զիւեղիւ .

տակութիւն՝ ի բերանոց ձերոց,, . (Կողու. ֆ. 8.) այս
ինքն անհամեստ կատակ բերներնետ չիկուսէ . մեկդէ
թողէք ատանկ կատակաբանութիւնները :

Ուստի սուրբն Հերոնիմոս կը սէ որ կատակաբանու-
թեան մէջ անպարկեշտ խօսքեր խառնողն, այ ատեանը
գաատրկաբանութեան պատիժ միայն չէ՝ ոյլ անհա-
մեստութեան մեզաց պատիժ ալ պիտոր ընդունի : Ուս-
տի սուրբ Ոսկեբերանը կը սէ . “ Ինչպէս որ այ և աս-
տուածային բաներու վրայ խօսողն՝ այ լեզուն կը խօսի,
ասանկ ալ պիղծ խօսքեր բերնեն հանողը՝ սատանային
լեզուն կը խօսի ,, : Ուրիշ տեղ ալ կը սէ . “ Ուր որ պիղծ
բաներու վրայ կը խօսուի . հոն սատանաներն և իրենց
պարագլուխն ուրախութեամբ ամբ տօն կը կատարեն,, : Աս
խօսքերէն հասկրցէք որ աշառու խօսքեր ընելը մեզք է .
ասոնցմէն հասկրցէք որ առանց հարկի և առանց օրի-
նաւոր պատճառի անհամեստ բաներու վրայ խօսեն .
ան տեսակ այլաբանութիւններ ու կատակաբանութիւ-
ններ ընելը, մեզք է : Չեմ ըսէր որ միշտ մահացու մեզք
է, վասն զի երբեմն պղափ խօսք մը կատակով ու թե-
թեսւթեամբ ըսէլն առանց գէշ մաքի, առանց գէշ ա-
խորժ մը ունենալու, առանց ծանր վասնգի իրեն կամ
լսողներուն . գիտեմ որ ներելի մեզք է . բայց աս կը-
ռեմ որ թէ ըսած բանին անհամեստութեանը համար,
թէ ըստղին կամ լսողներուն գէշ զգացմունք մը բերե-
լու վասնգին համար, թէ պատճառ ու չոր օրինակ
առղուն՝ որ ուրիշներն ալ անանկ բաներ խօսին . միշտ
մեզք ըլլալէն՝ ի զատ՝ շատ գիւրին է որ շատ անգամ
մահուշափ մեզք ալ ըլլայ . Ո՞վ կրնոյ ըսէլ որ մահու-
շափ մեզք չէ անանկ պատմութիւններ պատմելն որ
մէլը բաց բաներ կան, անհամեստ ստորագրութիւններ
կան, որ ըստ ինքեան կը դրդուեն լսողն զգացմունքն,
ու միտքը փորձութիւններ կը բերեն . Ո՞վ կրնոյ ըսէլ
որ մահուշափ մեզք չէ՝ բերանը վարժեցընելն անհա-
մեստ բաներ խօսելու . արդէն իմացանք որ անանկնե-
րուն միրտը մաքսւր չէ, և անհամեստ բաներու հա-
կումն ունի . ուրեմն առ հակումն ունենալով, ի՞նչոքէս
կարելի է որ անհամեստ բաներու վրայ խօսած առեն-
նին՝ անկարգ զգացմունք, գէշ ախորժ ու բաղձանք
չունենան, կամ գոնէ զիրենք ծանր վասնգի մէջ չ
գնեն ունենալու :

իսկ առանկ խօսքեր լողացերուն կողմանէ աս կըսիմ. կամ անմեղ անձինք են, չարութիւնները չեն գիտեր. և կամ աշխըրքիս չարութիւնները ճանչող մարդիկ են: թէ որ անմեղ ազաք կամ ազջկունք են՝ որ գեռ բան չեն գիտեր, ո՞հ ինչ սոսկալի մեղք է անոնց առջին առանկ խօսքեր ընելը. վասն զի քանի որ անմեղ են ու չարութիւն չեն գիտեր, անանկ բաներու վրայ չեն մտածեր և ոչ կիմանան ինչ ըսել է առ ահսակ մեղք ընելը. բայց երրոր աչուլնին կը բացուի, կը սորվին առ բաները. հետաքրքրութիւննին միայն բաւական կըլլայ նոյն բանելը գործքով ընել տալու իրենց՝ փորձելու և իմանալու որ ինչպէս բաներ են: Ո՞վ կրնայ, համրել անկեց ետքն անոնց գործած մեղքերը. չէ թէ մոքով միայն, չէ թէ խօսքով, այլ նաև չեղուրցուելու գործքերով: Հիմայ աս ամենն մեղքերուն ով կըլլայ պատճառն, տասնոց պատասխանը ովկ պիտոր տայ այ. ան գժախային լեզուներն որ իրենց անհամեստ խօսքերովն անոնց միտքը կը բանան, և անոնց չարութիւն կը սորվեցնեն: Մի ըսէք որ ան անմեղ զաւկընները գեռ անանկ միամիտ են որ ըսածնին չեն իմանար ամենեին, մասնաւանդ երրոր քիչ մը գոց խօսուելու ըլլայ նէ: Վասն զի թէ մանչ և թէ տղջիկ աղաք որչափ որ անմեղ են, այնչափ աւելի գիւրաւ կաւրաւին. գինիի պէս են որ որչափ աւելի անուշ է, այնչափ գիւրաւ կը քացիի: Ատ հասսակը բնականապէս աւելի հետաքրքիր է, կուզէ ամենն բան գիտնալ, ամենն առածին ու լսածին պատճառն իմանալ. ուստի թէ և մէկէն չիմանայ լսածն, այնչափ կը մտածէ, ետեն կիյնայ. կը հարցընէ, ուրիշ լսածներուն հետ կը բաղդատէ, որ եռքը եաքը կը հասկընայ առ խօսքերը. և երբոր մէյմը հասկընայ, ո՞հ մըշտի գիւրին է որ անկէց եաքը լսածները փորձէ, ինչուան այ շնորհքէն բոլորովին զգկուի, և արբայութեղ անանկ կորսնցընէ որ մէյմըն ալ չկգտնէ: Ուրեմն թէ որ աս անմեղ աղան կամ ազջիկն աս խօսքերը լսելին աւրուելով գատապարտուին նէ, անոնց գատապարտուելուն առիթ առւողն որ անհամեստ խօսքերովը զիրենք կապէ՝ մեղք չի գործեր, ինքն ալ չի գատապարտուիր, ած անոր հոգին գայթակղեցուցած հոգիներուն աեզզ չի պահանջեր. “Անձն ընդ անձին,,,: Մոիկ ըսէք ինչ կըսէ քն աերն մեր աս բանիս համար. ու

սորվեցէք անհամեստ խօսքեր չիհանել բերներնեղ , մա-
նաւանդ մանչ և աղջկէ զաւկըներու առջին : Օր մը
պղտի աղու մը ձեռքէն բանեց , և ըստւ ամսնեռն . վայ
անոր որ ատոնցմէ մէկին գայթակղութիւն կաւաց , այս
ինքն գէշ խօսեցութիւններով չարութիւն ու մղո-
ւնել կը սորվեցնէ :

Բայց մնէք ատանկ խօսքերը կը զցուշանանք աղոց
առջե ընելէն , մինակ անոնց առջին կը նենք՝ որ կար-
գուած են , աշխարքի բանելը գիտեն :

Աւրեմն ատովը կը կարծէք որ մղք չէ ըրածնիդ :
Իրաւ ատանկ կը կարծեն շատերը . և ատանկ կարծելով .
համարձակ կը խօսին անհամեստ և աղտեղի բաներու
վայ . Բայց ատոնք՝ որ կըսեն՝ թէ աշխարքի բաները
գիտեն , կամ բարեպաշտ և երկիրած անձննէն , և
կամ այմէ չիվախցող աշխարհասեր և անպիտան մար-
դիկ : Թէ որ առջիններէն են , անոնց առջեն ատանկ
բաներ խօսելն՝ իրենց գայթակղութիւն տալ է , որունք
առքել է . վասն զի ինչպէս առաքեալը կըսէ , գէշ խօ-
ստկցութիւնները բարեպաշտութեան վկաս կընեն .
մարգուս վարքը կաւրեն . “Ապականեն զրարս քաղ-
ցունս բանք չարք , . (Թ . Կ-ը . ԺԵ , 35:) Վասն զի
ատանկ գէշ խօսքերն՝ անհամեստ ստորագրութիւն-
ներն՝ անկարելի և որ լուզներուն մոռքը չար խոր-
հուրգներ չիբերէն , մէկէն երկակայութիւննին ան-
գէշ գործքերուն չիտանին . որչափ գիւրին է որ սո-
խորհուրգներուն , առ երկակայութիւններուն ետէն .
որ երբեմն մարգուս մազին մէջը կը մնան ու նորին նո-
րէն երկակայութիւնը կարթընցըննեն , որչափ գիւրին
է որ անկարդ զցացմունք՝ գէշ սխորժանքներ ու բաղ-
ձանքներ ալ գան , ու կամաց կամաց մարգուս կտորն
ալ գրդէն գործքով ընելու , մանաւանդ երբոր մէկն
ատանկ բաներն օրինաւոր բաներ ձեացընէ , բժական
բաներ են ըստլով , առ բաներէն մարդ չի կրնար ետ կե-
նաւ ըստլով , աշխարքի վայ առջի վայելելու բաներն են
ըստլով , և ասոնց նման խօսքեր՝ որ սոսկում կը բերեն ,
բայց պակաս չեն աշխարհասեր մարդկանց բերանը :
“Բաշտուհամին անհամեստ խօսքերով կը դրդուուի ,
կըսէ սուրբն Բանաւենգուրա . մէկ խօսք մըն է , բայց
լուզին հոգին կըսպաննէ , : Թէ որ վասնդաւոր բանի
մը նայելը հերիք է առաքինի և բարեպաշտ մարգին

սասկացի մեղքերու մէջ ձգելու , ինչպէս անցած կիրա-
կի ցցուցի ձեզի , սրչափ աւելի դիւրաւ կրնայ մարդու
նցն մեղքերուն մէջն իյնալ տառնկ անհամստ ու
վտանգաւոր խօսակցութիւններով որ լսողին միոցն ու
կը շփաթեն , ու մարդը դիմէ կը հանեն : իսկ թէ որ
լուղներն արդէն աւրուած անպիտան մարդիկ են ,
արակոյս չի մնար որ ան տառնն աւելի ծանր և յայտնի
գոտնդ կայ մեղքի առիթ առլու : թէ որ թաց փայտն
ու կը բարսնկի . որչափ աւելի չորը . թէ որ անհամստա
խօսքերն այնշափ ուժ ունին որ աղէկ մարդիկն ալ մեղ-
քի մէջ կը ձգեն , մտածեցէք որ սրչափ աւելի դիւրաւ
կրնան ձգել ախտաւոր մարդիկը : Ուրեմն բանի չի դար
ըսելն որ առանկ խօսքերը կարգուած մարդկանց առջին
կընեն , այսինքն անոնց որ աշխարհի բաներուն տեղեակ
են . վասն զի չէ թէ միայն չիդիացողին չարութիւն սոր-
գեցնելը մեղքէ . այլ և գիտողներուն մոքին մէջ գիտ-
ցածնին արթընցընելը . չէ թէ միայն կրակ շեղած
տեղը կրակ վառելը գէշէ . այլ նաև ծածկուած կրակը
բանալն ու կրակել բռընկընելը :

Ասկէց վար չի մնար մէկալ բերած պատճառանձնին
ու որ՝ մենք գոց կերպով այլարանութեամբ կիմացը.
նենք կըսեն , և երկդիմի խօսքերով որ աղէկ մարդով ալ
կրնան իմացուիլ : — Ա՛լ գէշ . թէ որ մարդուն միացը
բնականապէս աւելի գէտպ'ի չարը հակում ունի , “ Զի
ֆոք մարդկան հաստատեալ են ’ի խնամու չարի ’ի ման-
կութենէ իւրմէ , . (Ծանոտ . ը . 21 .) մի տարակուսիք
որ ձեր երկդիմի խօսքն աւելի չար մաքով կառնուի քան
թէ բարի . ու որովհեաւ ատանկ կերպով ըսուած խօ-
քերն յայտնի ըսուածներէն աւելի տպաւորութիւն կը-
նեն , աւելի ու վասնգաւոր են :

Ետքի պատճառանձնին գիտենք ո՞րն է . մենք աս խօս-
քերը կատակի համար կը զուրցենք . կըսեն . քիչ մը
խնալու ուրախ զուրարթ կենալու համար : — Քրիս-
տոնէի խօսք է ատիկայ . քրիստոնեայ մը որ Քնի ոռուրը
և անարատ օրէնքը կը դաւանի , կրնայ առանկ խօսք հա-
նել բերնէն : Ուրեմն խնտալու ուրախանալու համար
կրնայ մէկն այ գէմ ընել . կրնայ ուրիշի հոգւայն վնա-
սել . առ ի՞նչ տեսակ ուրախութիւն է : Ատիկայ ըլլա-
լու բանն է որ առանց անհամստառութեան և առանց մե-
ջաց չիկրնանք ուրախանալ . կըսէ Սալուիանոս հայրա-

պետը : Այնչափ բարեպաշտ և երկիւղած մարդիկ կու-
րախանան անմեղ զուարձախօսութիւններ ընելով . ին-
չու իրենք ալ չիկրնան պիտոր ահոնց պէս ընել : Աս
ինչ աեսակ խեղճութիւն է որ հիմակուան ատենս շա-
տերը բերաննին չեն կրնար բանալ , չեն կրնար կեկան
մը աղջկան մը հետ խօսիլ , առանց անվայել խօսք մը
բերներնէն հանելու . ով կրնոյ համրել ըրած և ընել
առած մեղքերնին . Դաւիթ մարդարէին խօսքն աւելի
իրենց վրոյ կը յարմարի . “ Անօրէնութիւնք իմբազում
եղեն քան զհւր գլխոյ իմոյ ,, . (Սվ . լթ . 14 .) վասն
զի շարունակ մեղք ընելու հետ են : Ու վայ իրենց թէ
որ խելուընին գլուխնին չիժողվեն , վայ թէ որ այսէ չի-
խնդրեն ու չիջանան լեզունին բռնել . ըսածնին մաս-
ծել , իրենք իրենց ապաշխարանք դնել երբ բերներնէն
անանկ խօսք մը ելլէ : Վայ թէ որ աս հնարքներով չոր
ունակութիւննին մէկդի չիդնեն նէ . վասն զի եաբը
ետքը հոգինին կը կորսընցընեն :

Բայց որովհետեւ մարդ չիյուտար որ ամմեն քրիստո-
նեայք բարեպաշտ ու պարկեշտ ըլլան՝ անանկի որ տն-
համեստ խօսքեր չիլսուի . ուրեմն բարեպաշտ քրիստո-
նեան ինչ պիտի ընէ որ ատ խօսքերէն չիմնասուի : Ա-
զեկ կը լլար որ սուրբ Բնեռնարդինոս սեննացիին ըրածն
ըներ . օր մը աս սուրբն ընկերներուն մէկին բերնէն ան-
համեստ խօսք մը լսելով աղէկ ասլուակ մը զարկաւ ե-
րևին , և առաւ քալեց ըսելով . “ Ըրածիս վրայ չի-
զարմանաս , գուն անվայել խօսք մը ըսիր . ես ալ ան-
վայէլ գործք մը ըլլի . ատանկ խօսքն տսանկ գործք մը
կը պահանջէր , : Բայց որովհետեւ սուրբերուն ըրածին
շատ անգամ զարմանալու է քանի թէ նմտնելու , սուրբ
գրքին խօսքը մեզի կանոն ըլլայ . “ Ցանկետ զունին
քո փշովք . և լեզուի անօրինի մի լսեր , . (Սիրու լու-
տ . իշ . 28 .) այսինքն անկածներուդ առջին փշե-
րով ցանկ մը քաշէ որ գէշ խօսքեր չիլսէս : Ի՞նչ են
ատ փշերն որ անկածներնուու դիմացը պատ պիտի
քաշեն : Նախ՝ գէշ բաներ խօսողները խրատել ու յան
դիմանել , ըսել որ ձայներնին վար քաշէն , քրիստոնէի
բերան վայլւլս խօսքեր չեն ըրածնին . միայն թէ յոյ-
ըլլայ որ խրատուին և աւելի չիդրդռուին աս խօսքե-
րէն : Երկրորդ՝ լրւու կենալ , թթու երես ցցընել .
շուզելով անանկ անկարդ խօսքեր լսել . վասն զի աս

ալ մէկ տղեկ յանդիմանութիւն մըն է իրենց : Երբորգ՝ ճարտարութեամբ մը խօսքը փոխել, ուրիշ օգտակար կամ անտարբեր խօսք մը մէջ տեղը մգել : Իսկ թէ որ առ հնարքներս չօգտահն նէ, առնել քալելէն ուրիշ ճար չիկայ :

Բայց ատանկ ընողը միամիտ ու խղճահար կերևնայ : — Հասկըցոյ, ըսել կուզէք որ կամը չենոք, ամօթ կը սեպէք բարեպաշտ քրիստոնեայ երենալու . անանկ է նէ քն ալ ամօթ կը սեպէ զմեզիրեն հեա արքայութենալու . “ Զի որ ամօթ համարեսցի զիս և զբանս իմ, զնա և որդի մարդոյ յամօթ արտացէ յորժամ գայ . ցէ փառք իւրավուց, . (Ղէ. թ. 26.) Զէ թէ միայն աս հնարքները բանեցնելու պարտըկան ենք, այլ մեծ ե զողները՝ տանուտելի՝ խանութիւ սէր եղողները . թէ որ իրենց ձեռքին տակն անանկ անկարդ բէրնով մարդիկ ունին որ խրատէ չեն առներ, պէտք է նուև վարձնեն, . որ թէ իրենք և թէ ուրիշներն անոնց անհամեստ խօսքնը լսելու վտանգէն հեռու ըլլան : Ուրեմն գոցեցէք անկածնիդ, անկածնուդ առ ջն փշէ պատ քաշեցէք . ատանկով թէ որ աշուշնիդ աղէկ պահպանեք վառնդաւոր բաներ շխտեանելու՝ ինչպէս անցած կիրակի կերպ սորվեցուցի ձեզի, և անկածնիդ աղէկ պահպանեք անկարդ բաներ ցիլսելու՝ ինչպէս այսօր սորվեցուցի . երկու մեծ առիթներէն կը խալլամիք բազմանուհութեան մաղթի մեջ իյնալու, ուսկից ամմն քրիստոնեայ պարական է հեռու կենայ :

ՅՈՐԴ-ՈՐԱԿԻ ՃԽԴՀ.

Զ-ի-ս-լ-ո-ւ-ն, ս-ս-է-ւ ի-մ-է-ւ-ն, թ-ո-յ ս-ր-ա-ս-ո-վ ի-ե-ս-ո-վ
ա-շ-ը-ս-ե-ւ-ն, ս-ր-ա-գ-ո-ւ-ր դ-պ-կ-ը-ս-ե-ւ-ն
դ-պ-կ-ը-ս-ե-ւ-ն դ-ը-ս-:

¶ Հաջի յորդորակներուս մէջ ցցուցի ինչպէս պէտք է աշխունիս և անկընհիմ պահպանելով, որպէս զի վառ-դաւոր բաններ աեւսնելէն ու լսելէն զգուշանալով՝ ան-համեստ մակաբրու մէջ ինայտ առեթնեռուն խառնուն-

իսկ այսօր պիտի ցցընեմ ձեզի ինչպէս պէտք է պահ-
պանենք մէկալ զգայարանին ալ, որոնք կրնան առիթ
ըլլալ մեզի նոյն մեղքերուն մէջն իշխալու :

Ամեննքը գիտեն ան ճշմարիտ խօսքն որ՝ պէտք է ու-
տել ապրելու համար, չէ թէ ապրել ուտելու համար .
ան ալ գիտեն որ՝ պէտքը չէ չափեն աւելի աւտել ու
խմել, հասա որչափ որ հարկաւոր է կեանքերնիս և
առողջութիւննիս պահելու : Բայց ո՞րչափ քիչ են ա-
նժիք՝ որ աս աղուոր կանոնները կը պահեն, ո՞րչափ որ-
կրամոլ մարդիկ կան՝ որ փորերնին լեցընելէն ուրիշ
բան չեն նայիր, կը ջանան որ ախորժակնին ամմն կեր-
պով գոհ ընեն, մարդիննին աղնիւ և համել կերակուր-
ներով գիրցընեն. կարծեսթէ ուտել խմելէն ուրիշբանի
համար աշխարհ չեն եկած : Անոր համար առաքեալն
արցունք թափելով կըսէր . “ Զի բազումք գնան, զո-
րոց բազում անգամ ասէի ձեզ, բայց արդ և լավսկ իսկ
ասեմ զթշնամաց խաչն Քնի, որոց ած օրովայնն
իւրեանց է,,. (Փիլիպ. ք. 18.) այսինքն ինչպէս որ
շատ անգամ ըսէր էմ, Քնի խաչին թշնամիները շատ
են, որոնք ամենաին խաչ մահացուցունք ապաշխա-
րանք չեն ուզեր, իրենց աստուածը փորերնին է, անոր
համար ալ իրենց ետքը յաւիտենական մահ է : Զեմ
ուզեր հոս կենալ ցցընել ձեզի որ չափազանց ուտել
խմելն ինչ մեծ վնաս կընէ մարմայ և առողջութեան .
վասն զի ասիկայ որ կրամոլութեան փայ խօսելու ա-
տենս պիտի հասկըցնեմ ձեզի : Հոս կուզեմ միայն ցցը-
նել ինչ մեծ վնաս կընէ մեր հոգւոյն, շատ անգամ ա-
ռիթ ըլլալով բզմախոհաւթեան :

Զեմ կրնար բացատրել որ սուրբերը որչափ կը գո-
վէն բարեխառնութեան առաքինութին, այսինքն չա-
փաւոր ուտել խմելն, և ինչ բարիք աս առաքինութին
առաջ կուգան : Այս բարիքներուն մեկն է բշխահու-
թիւնը զսպել, անկարդ ցանկութեան կրտկը մարել.
գէշ խորհուրդները մոքէ հեռացընել, բարի մատած-
մունքներ բերել : Տերենախոս բանաստեղծին խօսքն
իրաւ է կըսէ սուրբն հերոնիմուս . “ Ուր չիք Դեմետր և
Դիոնիս, չիջանի հուր Աստղեկան,,. այսինքն ինչպէս
սուրբ Ագուինացին կը մեկնէ, ուտել խմելէն զցուշա-
նալսվ ցանկութեան կրտկը կը մարի : Առողբերուն
ըսածն օդէն ըսուած խօսքեր չեին, փորձն ընելէն

հայոցն ըստին . վասն զի անոնք ալ Ադամայ զաւկըներն էին՝ սկզբնական մաղթով պլըշակուած , իրենք ալ մեր ունեցած կրթերն ունեին . իրենք ալ ներսերնին ան զգացմունքն ունեին՝ որուն համար այնչափ կը դանդղ-ափ Պօղոս առաքեալ , ինչուան կըսէ որ անանկ զօրացեր էր առ կիրքն իր վրան որ զինքը գերի ըրեր էր մեղք շնելու յօժարութեան . “Տեսանեմ այլ օրէնսյանդամն իմ զինեալ հակառակ օրինաց մտաց իմոց . և գերեալ չիս օրինօքն մեզաց ; . (Հ ~ . Է . 23 :) Բայց սուրբերն ինչ կընեին գիտէք . անոնք ալ Պօղոս առաքեալին պէս իրենց մարմինը պահպով ու ծամով կը ձնչէին , և ասան . իով կը ախրէին վրան . վասն զի որչափ որ քիչ կուտային իրակուրն այնչափ ուժը կը պահսէր , անկարգ կըր-քերը կը մարէին . ու չեր կրնար հոգւայն գէմ ապշ . տամբել : Ուստի երբոր ան տեսակ փորձութիւններ կունենային , մէկէն իրենց մարմինն յանդիմանելով կը մէին . գիտեմ ինչու դլուխ կը վերցնես , շատ ուաել խմբէն՝ ուժգ շատցեր է , ծոմպէտք է քեզի որ խելքդ դլուխդ գայ : Եւ ըստածնին կընեին : Սրբոց վարքը ձեռք առէք քիչ մը , հարանց վարք կարգացէք , մէկէն կը աեսնէք որ իրենց ուրիշ առաքինութիւններուն հետ ինչպէս ամմնեքն ալ ուտելու խմելու կողմանէ զգու- շաւոր էին , ինչ ծոմեր ու պահքեր կը պահէին : Սուրբ Կարին թէ և ամմն օրուան կերտածն ալ անապատին մէլք քիչ մը խոռելզէն էր , այսու ամմնայնիւ փորձու- թիւն մը զգացածին պէս՝ իրեք չորս օր բերանը բան գ չեր գներ : Ուրիշ սուրբ մըն ալ կրօնաւոր եղած դրէն ՚ի վեր հաց ու ջորվ անցուցեր էր կեանքը , անի- եայ ալ անանկ քիչ որ՝ օր մը փորը չեր կշատցուցեր . ասանկով ամմն փորձութենէ խալքսեր էր : Չեմ ու . զեր հսու ամմնեքն ալ մէկիկ մէկիկ յիշել . Բայց սուրբ հերոսիմսինն ըսեմ , որ պղտիկուց վարժած շըլլարվ ոյնչափ ծոմ կենալու՝ երբոր ստամբուխ ցաւ կը քաշեր չուտելզէն , կըսէր . “ԱՆ աղէկ է որ մարդուն ստո- մբուշ ցափ քան թէ հոգին , : Ու հաքը աս կանոնը կուտայ . “Զհորաբրուգ նետս շարին խիստ ծոմապա- հութեամբ պարտ է շիջուցանել , . այսինքն անհամմատ փորձութիւններուն կրակը ծամ պահելով պէտք է մարել :

Ուրեմն թէ որ սուրբերն ալ փորձեցին ու կըսէն որ

բարեխառնութիւնը, կերուխումի շափ գնելը, ծոմա-
պահութիւնը, մարմնական ցանկութեան կրակը կը մա-
րէ, ու կը գիւրացընէ սուրբու մաքուր վարք ունենա-
լը, խիստ յայտնի է հատևանքն որ չափազանց ուտել
իմելը՝ որկրամութիւնը կը վառէ և կը բռընկցընէ ան
կրակն, ու ցանկութիւնը կը գրգռէ: “ Խնաւալս կու-
գայ, կըսէ նոյն սուրբն, անոնց վրայ որ կուզեն բղջա-
խոհութենէ զգուշանալ, և որկրամոլութեան եաւէ
կըլլան, ուտելիսմելէն չին դադրիր, քանի որ առ ճամ-
բան կը բռնեն, բղջախոհութիւնը միշտ կը ահրէ վրա-
նին,, : Ետքը պատճառն ալ կուտայ. “ վասն զի ու-
տիքի կերակուրները, դինին ու կուշտ մը՝ ուտելիսմե-
լը, բղջախոհութիւնը կը անուցանէ,, : Գիտէք չափա-
զանց ուտելիսմելնին ինչ է կըսէ սուրբ Լաւրենախոա
Յուստինեանը. “ Նաւարեկութիւն աղջախոհութեն,, :
այսինքն համեստութեան կործանումն ու կորուսա-
նը կրամոլութենէն գիտէք ինչ բան առաջ կուգայ. կը-
սէ մեծն գրիգոր, կերուխումի եաւէ ըլլուէն գիտէք
ինչ առաջ կուգայ. չափազանց ուրախութիւն, անցը-
նորհք կատակներ ընել, անկարգ խօսքեր ըսել, և ան-
համեստ մեղքեր գործել:

Թէ որ սուրբերբուն ըսածը հերիք չէ նէ, սուրբ գիր-
քը մահկ ըլէք: Ի՞նչ եղաւ իսրայէլացւոց քանի որ
չափաւոր կերակուրնին կուտեին, հաւատարիմ եղան
այ. բայց երբոր կերուխումի տուին զիրենք, ակսան
կոնակնին դարձնել այ, իրմէն ապստամբիլ. “ Եկել
Յակոբ և յագեցաւ. յօրացաւ և անկուշեաց զսիրելին..
և եթող զտէր ած զարարիչիւր,, . (Ք. Օրէն. լք. 15.)
ան առնենը կռատաշտութեան մէջ ինկաւ, և ամենէն
ամօթալի գէշութիւններն սկսաւ ընել մովարացի կընկ-
տոց հետը. “ Բարկացուցին զիս օտարուուզք, և գար-
շելնօք իւրեանց դառնացուցին զիս,, : Ի՞նչպէս եղաւ
Նահապետին ատենի մարդկանց որ կերուխումի
առւեր էին զիրենք. այնչափ ազգարարութիւններ
ուղառնալիք լսեցին, բայց մէկը չափաշիարեց. զգայա-
րանքներնուն ուզածէն ուզիշ բան չէին մտածեր, և ա-
նանկ առաջ քաշեցին ինչուան որ Նոյ նահապեալ տա-
պանը մտաւ. մէյմըն ալ ջրհեղեղն եկաւ, զամմնիքն
ալ ջնջեց. “ Ուտէին ըմպէին, կանայս առնէին և ա-
րանց լինէին. մինչև յօրն յորում եմուտ Նոյ ՚ի տա-

պանն, և եկն ջրհեղեղն, և կորոյս զամենեսին,, . (Ղյ. Ժէ. 27.) Ի՞նչպէս եղաւ Հողեփեռնէսին կործանումն ալ . իրաւ՝ Յուդիթի երեսը զմայելով նայելէն և անոր տիրահարուելէն եղաւ, բայց թէ որ այնչափ կերած խմած յըլլար նէ՝ ան աստիճան չէր հասներ իր անկարգ կիրքը . “ Եւ արդ նա գինի սաստիկ յոյժ ,, . կըսէ նր գիրքը . (Յուդիթ. Ժք. 19.) ու սաի սաստիկ խմելէն ան անկարգ ցանկութեան կրակը բռնկեցաւ ներսի դին :

Սիրելի որդիքս, գէշ բան է մանաւանդ չափազանց խմելը և անառակութիւնը գրգռող բաներէն մէկն է . սուրբ գիրքն յայանի կըսէ . “ Անառակ է գինի ,, . (Առաք. Ե. 1.) Զգուշացիք, կըսէ սուսպեալը շատ մի խմելք . և տքը պատճառն ալ կը բերէ, վասն զի գինին անտառակ կընէ զմարդը . “ Եւ մի արբենայք գինւով, յորում զեղսութիւն է ,, . (Եժեւ. Ե. 18.) Ու գինի ըսելով ամմեն տեսակ տաքցընող ըմպելիքը կիմանայ : Ուրեմն անոնք որ կարծես թէ ոււաել խմելէն ուրիշ բան չէն կրնար մտածել, միշա սեղան միշտ ուրախութիւն կը վնարուեն, ինչ զարմանք որ ամմեն տեսակ անհամառ մեղքերու մեջ կիյնան . հրաշք կըլլար՝ թէ որ սր վարք ունենային, վասն զի ներսի գինին եղած կրակէն գրեթէ անկարելի է որ չոյրին, կըսէ սուրբն հերօնի մոս : Գոնէ նոյն բանն իրենց ալ կը հանդիպի, ինչ որ Սինա լեռան տակը հրեաներուն հանդիպեցաւ : Ոս կիէ հորթը շինելէն ու պաշտելէն ետքն ամմենքը մեկ տեղ նստան ոււաել խմելու, ուրախանալու . երբոր ազէկ մը կերան խմեցին, եւան սկսան խաղալ ու պարել . “ Սատաւ ժողովուրդն յաւաել և յըմուկէլ, և յարեան ՚ի խաղալ,, . (Եց. լք. 6.) Ասանկ կըլլայ անոնց ալ . կուտեն կը խմեն, ամմեն տեսակ գինի և ոդիք ներսեր նին կը լեցընեն, ուրախանանք պար բռնենք ըսելով երիկ մարդիկ ու կնկանք, մանչ և աղջիկ զաւկըներ մէկմէկու հետ ձեռքի կատակ ընելը մէկմէկու վասն գտաւոր գոյշեները բանի տեղ չեն գներ . բայց ասոնց մէն սաստիկ բոջախոհութեան կրակը վառող բան չի կայ, ուրիշ բան ալ չընեն՝ գոնէ անկարգ ախորժանք ներ ու գէշ բազմանքներ կը բերէն մարդուա : Թէ որ համարձակ նայուածք մը՝ անհամասա խօսք մը առիթ կըլլան ամօթալի մեղքերու մեջ ճգելու նաև առաքինի անձինք, ինչպէս առ նի յորդորակներէն լսեցիք, հապա

առ տեսակ բաներն ինչ անկարգութիւններու առիթ չեն ըլլար :

Աս ըստներու պատճառը ձեզ հասկըցնելու համար՝ սուրբ վարդապետներէն վկայութիւն չեմ բերեր, հեթանոս մարդու՝ կիկերոնին խօսքը կը բերեմ, որ բնական խելքով ասանկ կը զուրցէ : “ Անհամեստութիւնն անանկ ախտ մըն է՝ որ չի թողուր մարդուս ինչուան մէկ աստիճան մը հասնիլ ու հոն կենալ . մէյմը ան տեսակ բաներ որ սկսի ընել . քիչ քիչ աւելի գեշը կընէ, և ետքը ետքը աղտոտ աղմի մէջ կիյնայ կը թաղուի : Կարծ ելն որ ուղած տեղը կրնայ կենալ, ինչուան առ բանն ընել անկեց անդին չանցնիլ անկեց աւելին ցընել, անանկ է՝ իրը թէ մէկն ինքը զի՞նքը բարձր ու արարակէ մը վար ձգէ, ու կարծէ որ օգուն մէջ ուղած տեղը կրնայ կենալ : Ինչու որ ասիկայ չի կրնար օգուն մէջ զի՞նքը բանել, վասն զի մէյմը իյնալ սկսելէն ետքը՝ իր ծանրութիւնը զի՞նքը վար կը քաշէ, ասանկ ալ անհամեստ բաներ ընել սկսողը չի կրնար ուղած տեղը զի՞նքը բանել, մէյմը որ սիրող ասկնուվայ եղած դըրգոււած է, պէտք է որ հառնի ինչուան ուր որ իր բնական հակումը զի՞նքը կը տանի : : Տեսանք ինչպէս կը խսի հեթանոս մը : Ուրեմն թէ որ կուզենք առ տեսակ մեղքերէն խալըսիլ, պէտք է մոցերնիս աղէկ դնենք որ ինչ ջանք՝ ինչ զգուշութիւն առ բանիս համար որ ընենք նէ, քիչ է : Պէտք է մեծ զգուշութիւն ընենք աշուղնուս վրայ, մեծ զգուշութիւն խօսելու, ուտել խմելու, դպչելու, որպէս զի հեռու կենանք վտանգաւոր բաներու նայելէն, անպարհիշտ խօսակցութիւններ ընելէն, որկարամութենէ, և ամենն առ կերպ դպչելներէն . վասն զի առ ամեննքն ալ բղջախոհաւթեան առիթ են, և առանց ասոնցմէն ետ կենալու՝ անկարելի է որ մէկն անհամեստենէն ամղքերէն խալըսի : Իրաւ՝ գժար է առ ամմէն մահացուցմանքներն ընել . բայց ալ աղէկ է աշխորքիս վրայ կարճ ատեն քիչ մը նեղութիւն քաշելու քան անդին յաւիտեան ծանր առնջանքներ կրել . ո՛հ . շահաւոր է մեղի որ մենք զմեզ հռմ մահացընենք, անդին յաւիտենական առնջանքներէն խալըսելու և յաւիտեան արքայութիւնը վայելը համար :

Ամմէն զգայարակներուս վրայ խօսելէն և անոնք

կառավարելու և զսպելու կերպը ձեզի սարվեցնելէն ետքը՝ որպէս զի անհամաստութեան մեղքերու առիթ շըլան։ հիմայ քիչ մըն ալ խօսիմ ուրիշ երկու բանի վրայ ոչ որ առ առ տեսակ մեղքերու առիթ են, մեացածներուն վրայ ալ եկած անդամներուն կը խօսիմ։ Աս երկու բանն որ ըսի, թոյլ ու պարապ կեանք անցընելն է։ Ի՞նչ է թոյլ կեանք ըստծու։ մէկն որ ապրուստի կարսութիւն չքաշելէն ՚ի զատ՝ ամմեն բանի մէջ իր հանգիստը կը փնտըռէ, իր մարմնը կը դդուէ, ամմեն բանի մէջ կուզէ գոհ ընել զինքն, ուտելեաց և ըմպելեաց ազնիւն ու համովը կը փնտըռէ, քիչ մը անօթութիւն քիչ մը ծարաւ զգաւը չուղեր։ հադուստի կողմանէ ալ ամմեն հանգատութիւն, ամմեն եղանակի զատ և յարմար, ամմենէն սուզ զգեստները կուզէ։ անկոզինը կահուզ, վերժակն ազնիւ, ճերմակն զինքն երը բարակ։ ուունը փառաւոր, խուցերուն կահ կարտափն որ շափ կարեցի է նէ՝ զարդարուն ու մեծադին կուզէ որ ըլլան։ ամմեն զրօստնիք ու զուարծութիւն կը վայելէ։ ամմեն սւզածն ունի. ի՞նչ աղէկ կեանք, այնպէս չէ։ Մէկն որ ճակտին քրտինքովն օրուան հացը կը դանէ, բոլոր օրը նեղութեամբ և աշխատանքով կանցընէ, առանկ հանգիստ կեանք ունեցաղներուն վրայ կը նախանձի, երջանիկ կը սեղէ զիրենք։ բայց կը սիստի՛ ինքն որ ան աշխատալի կեանքը կանցընէ, անոնց ամմենէն ալ աւելի երթանիկ է։ վասն զի քիչ վասնդ ունի մեղանցելու, աւելի առիթ ունի արդիւնք վաստըկելու։ ուստի քիչ մը հոդ որ ընէ իր հոդոյն, քան զանանք շատ աւելի դիւրաւ փրկութեան կը հատնի։ Անոնք որ առ հանգիստ կեանքը կանցընեն, դիտեց ի՞նչ դժար բան է որ քրիստոնէաբար տպրին ու Քնի նմանին՝ որ երսունուիրեք առիթ շարունակ նեղութիւն ու միշտ քաշեց։ Ի՞նչպէս կարեցի է որ մեղք չիդործնեն, մանաւանդ մարմնական մեղք՝ երբոր այդշափ կը դդուեն ու կը փայտիայեն մարմննենին, կարեցիք բան է որ հոգւայն դէմ գլուխ չիկերցնեն այնշափ երես առած մարմնը։ “Եկեր և յագեցաւ, յօրացաւ և անկուշեաց զսիրելին,,,: թէ որ Պօղոս առաքեալ այնշափ ճամբորդութեանց մէջ, այնշափ նեղութեանց՝ այնշափ առաքելական աշխատանաց մէջ, այնշափ ճգնութեան և ապաշխարանաց մէջ որ իր մարմնը պատժելու և զսպելու համար

կընէր, այսու ամենայիւ մարմահական փորձութիւններէն չեր իսլամած, և անոնց գէմ կենալու համար կաշխատէր, ինչպէս կրնայ ըլլալ որ փորձութիւն չունենան ու փորձութեան գէմ կենան առանկ հանդիսակեանք անցընողները: Թէ որ սուրբ հերոնիմոս, առարք Ռենեդիկտոս, սուրբ Բենետարդոս, և ուրիշ այնչափ սուրբեր, որը քարայրի մը մէջ քաշուած, որն անպատի մը մէջ, որն ազքատ սողորմնի վանդի մը մէջ, ծոմ պահելին ճգնութիւնները ընելին հալած մաշած, նեղութիւններէն մարմիննին տկարացած, այսու ամենայնիւ սաստիկ փորձութիւններ կը քաշէին, և իրենց ցուրտ մարմնոյն մէջ անանկ կրակ մը կը վառէր որ մարելու համար ինչուան միւներու և փշերու մէջ կը սասպլութիւնն, ինչպէս կրնայ ըլլալ որ փորձութիւններուն աեղիք չիտան անոնց որ իրենց մարմնոյն ամմեն ուզած կակուադիկ անուշիկ ու զուարձալի բաները կուտան: Ահ, թէ որ առանկները փորձութիւն չունենան, թէ որ ունեցած փորձութիւններնուն աեղիք չիտան, խիստ մծ հրաշք է:

Հասրա անոնց ինչ ըսեմ որ պարտապ կեանք կանցընեն, բանի մը հետ չեն ըլլար. տռառուանց ուշ կեցնեն կեսօրուան մօտ, վասն զի իրիկուան ալ ուշ կուզգն պառկիլ՝ կէս գիշերուն, տանկով գիշերը ցորեկ կը նեն՝ ցորեկը գիշեր. այ գրած կարգը տակնուպիոյ ընելով, որ ոչ եկեղեցական հանդէսներուն հետ կը յարմարի, և ոչ բարի քրիստոնէի մը պարոքերուն: Ասանկ բոլոր առառուն կորսպնցընելին եւաքը. ան քիչ մը ասենն ալ որ կը մնայ ինչուան կէսօր՝ հագոււլու կապուելու նախաճաշիկ ընելու կանցընեն, անանկ որ՝ տօնի օրեւր հազիւ կը համին պատարագին մէկ մասը տեսնելու: Եսաքը բոլոր օրն ալ դատարկաբանութեամբ կանցընեն, այցելութեան զրօսանդին և զուարձութեան երթալով: Ասիկայ աւելի իսաթօւններուն և ազթիկներուն ըրածն է. իսկ պարոններն անոնց ըրածին վայ աս ալ կաւելցընեն որ սրճանոցները խաղալու հետ կը լլան, տները կը պարտին ճանցըուրութիւններ ընելու, ամմեն օր նոր տեսակ զուարձութիւններ կը գիշերան, ինչ ըսեմ ասանկներուն, որ կեանքներնին անանկ պարտապ կանցընեն: Սուրբ գրքին ըստածը կը սեմ: “ Բազում չարիս ուսոյց դատարկութիւն , . (Ան. Ը.

29.) այսինքն գատարկ կենալն է որ մարդուս չարտաճիք կը սորմեցնէ , ու մանաւանդ անհամեստ չարութիւնն : “ Մենք ալ երկիրներուն պէս ենք , կըսէ սուրբ Ռակերեանը . թէ որ երկիր մը աղէկ մշակած է , աղէկ փորած , աղէկ պարարառաւթիւն գրած , առենին առաստ և աղէկ պատուղ կը բերէ . իսկ թէ որ երեսի վրայ թողուց տէ պարապ առանց վարուցանի , ան առենն ալ բան մը կը բուացընէ . զան զի առանց բուացընեցու չի կրնար կենալ . բայց որովհետև աղէկ բան չի կրնար բուացնել . դէշ ու թունաւոր բաներ կը բուացընէ , փուշ և անպիտան խոտեր . Առանկ կըլլայ մեզի ալ . թէ որ մարմննիս բանի գործքի հետ ըլլայ , մոքերնիս ալ կը բացի , առենինիս օդաակար կըլլայ հոդւոյ և մարմնոյ : Խաէ թէ որ մարմննիս պարապ և անգործ թողունք , մոքերնիս ալ պարապ կը մնայ . և երկուքն ալ որովհէն . ան աղէկ բանի հետ չեն զբաղիր , պէտք է որ դէշ զբաղմանըներու հետ ըլլան , մանաւանդ որ բաներուն այ առելի հակում ունի մարդուս բնութիւնը , :

Անոր համար սուրբ հարք գատարկութեան սաստիկ դժմիկ խօսին , և ամմն չարեաց աղբիւր կը սեպէն գատարկութիւնը , մանաւանդ անհամեստ մեղքերու : “ Դատարկութիւնը գուռ մըն է , կըսէ սուրբն թեռնարգնս , ուսկից կը մանէ . սատանան նաև բարեպաշտ մարդիկոնց միուղ աղտեղի խորհուրդներ ձգելու , : Ամք յայսնի կըսէ սուրբն հերոսիմու . “ Դատարկութիւնը ցանկութեան և ամմն տեսակ պղծութեն մայր է , : Եւ այնչափ աս բանիս վրայ համոզուած եր որ միշտ կը խրատեր ու կը յորդորէր ամմնիքը բանի գործքի հետ ըլլալ , պարապ չիկենալ , որպէս զի սատանան զմոզ միշտ զբաղած գտնէ . վասն զի ան առենը չի կրնար դիմուա չար խորհուրդներ միուղ ձգել , և ետքն ալ մասնանքը դործուվ ընել տալ : Անոր համար Պօղոս առաքելին ապահովն ալ՝ հարուստին ալ , ռամիին ալ՝ ազնուականին այ , պարտք կը դնէ աշխատանկու , ամմն մարդ իր վիճակին յարմար գործքի մը հետ ըլլալու . ինչուան պարապ կեցազին կարգիւլ կերակուր ուսելը . “ Մինչ առ ձեզն ետք զայս պատուիրեաց ձեզ , թէ որ ոչն կտմիցի գործնէլ և կերիցէ մի , : (Ք . թէ . ք . 10 .) Առանկ է նէ՝ կիմակուան առեն որչափ խաթուններ ու պարոններ ծոմ պէտք եր կենային , բերաննին բան չի գնէին . բայց

ամենէն կուշտն անոնք են : Անոր համար ալ է որ նորէն կըսէ նոյն առաքեալը . “ Եւ մի տայք տեղի աստանայի , , . (Եժեւ . է . Զ6 .) այսինքն պարապ կենաւով տեղի մի տաք աստանային որ զձեզ փորձէ և մեղքի մէջ ձգէ : Ուրեմն թող աղէկ ըսեն աստանկ խաթուններն ու պարոնները , թէ և մէկը կարօտութիւն չունենայ իր տպրուստին համար աշխատելու , այսու ամենայնիւ բանի դործքի հետ պէտք է ըլլայ , որպէս զի ուրիշներուն կարօտութիւնը լիցընէ , և աւելի կարենայ օգնել աղքատներուն . “ Աստանինց դործել ձեռովք իւրովք զբարիս . զի բաւական իցէ տալ ում պիտոյ իցէ , , :

Որպէս զի աս ինչուան հիմայ ըստած բաներուս վրայ ամմենուդ խելքն աղէկ պատկին , և ձեր հոգւոյն օդու որ հանէք , աս օրուան յորդորակս լողեկիւլ մարդարէին կը թողում որ լմշեցնէ : Աս մէծ մարդարէն Սոգոմ Գոմորին և անոր մաս եղող անօրէն քաղցըներուն սոսկալի պղծութիւններուն մէջ իյնալուն պատճառը վիճառուելով , կըսէ որ հպարտութիւն՝ ուստել խմելն՝ ամմեն բան առաջ ունենախն՝ ու փափկութիւնն , այսինքն աշխատել չուզելը , չե թէ միայն երիկ մարդկանց՝ այլ նաև կնկաց և աղծկանց պարապ կեծալը , պատճառ և զան ան պղծութիւններուն : Երկիրը պարարտ ու բարեբեր էր , պարտէզ կը նմանէր , ամմեն բան առաջ ամմեննին ունէին , ուստի սկսան հպարտանալ , ինչպէս կըսէն սսջորաբար քիչ մը հարածալ սկսողները . և այլ զիրենք կերպախում տուին , և ամմեն հանդիսաւ գիստ վիճառուելու՝ ինչ որ մարդուս բնութիւնը կուզե . սսանկով սկսան փափկութեան եանե ըլլալ , թահ ու պարապ կետանք անցընել , ինչուան գնացին հասան ան սստիճան պղծութիւններ ընելու որ երկընքէն կրակ թափեցաւ , էրէց մրկեց զամնենքը . “ Այս է անօրէնութիւն Սոգոմայ , տմբարտաւ անութիւն , ՚ի թութեան հացի և յղփութեան դինւոյ փափկանայր ինքն և գսաերք իւր , , : (Եղէ . մշ . 49 .)

Ուրեմն . սիրելի որդիքո , թէ որ կուզենք անհամաս մղցերէն առահով ըլլալ , առնի յարդորակներուս մէնն ըստածներէս ՚ի զատ՝ պէտք է ուստել խմելուու աղէկ կանոն մը գնենք , մանաւանդ խմելուն՝ յորում զեղչութիւն է կըսէ առաքեալը . պէտք է զապէնք ձեռ-

ուընիս, անհամեստ ու վտանգաւոր դպչելներէն հե-
ռու կենանք . պէտք է զդուշանանք թոյլ ու դատարկ
կեանք անցընելին . վասն զի առանցմէն առաջ կուդան,
ինչպէս փորձով կը տեսնենք բոլոշախոհութեան մեղքե-
րը՝ որ ամմենէն դարշելի մեղքերն են :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽԵ.

ՏԵՐԱ-Է- ԱՅՀԱՆԵ ԸՆԴԱԿԱ-ԲԽԵԱՆ Ա- ՊՂԱ-ԳԱ-ՆԵ-Ի-Ա- Ը-Ն-Ա-Հ-
ՕՒՐ-Մ- Վ-Ր-Ա- :

Ենցած յորդորակներուս մէջն ըսի ինչպէս պիտոր
պահէնք զգայարանքնիս որ զմեզ անհամեստութեան
մեղքերու մէջ չիմգեն . հիմայ պիտոր խօսիմ ան վտանգ-
ներուն և առիթներուն վրայ . որտնցմով չէ թէ մրայն
ցայտարանքնիս՝ այլ նաև սրտերնիս գիւրաւ կրնայ զմեզ
անանկ դարշելի մեղքերու մէջ ձգել . որպէս զի ամ-
մերդ ալ ճանչնալով առ վտանգներն և առիթները,
ժամանեք առողջմէ :

Չար սովորութիւն մը եղած է հիմայ, և անտարա-
կոյս սատանային ու մարդուս անկարդ կըքերուն ճնա-
րած գիւտն է, սովորութիւն մը որ վտանգներով ու
մեղքերով լիք է, և որչափ ալ խոստառվանահայրներն
ու քարոզիչները գէմ խօսին, անկարեցի է վերցընելը :
Ո՞րն է տա սովորութիւնը կըսէք նէ, ասրասեռ ան-
ձանց մէկմէկու հետ սէր և ընտանութիւն ընելն է : Եր-
կու վիճակի անձինք են առ առոտկ սէր ու ընտանութիւն
ընողները : Մէյսը չիկարդուած կամ որթևարի անձինք,
մանչ և աղջիկ զաւկըներ, որ կտրդուելու պատճա-
ռանքով՝ մէկմէկու հետ սէր և ընտանութիւն կընեն :
Մէյմըն ալ կարդուած անձինք, էրիկ մարդ կնիկ մար-
դու հետ՝ որ իր կնիկը չէ, կնիկ մարդ էրիկ մարդու
հետ՝ որ իր էրիկը չէ, սոսկ բարեկամութեան պատ-
ճառանքով սէր և ընտանութիւն կընեն, պղտառնական
սէր սեպելով ըրածնին, այսինքն ասրասեռ անձանց
մէկմէկու հետ սոսկ ընտանութիւն մը : Թէ որ աս ըն-
տանութիւնը մէկմէկու հետ ընողները կարդուելու ան-

մինք են նէ , մէկմէկու հետ սէր ունենալ կըսուի , մէկ-
մէկու բարիքն ուղել , չէ թէ վասն այ հապա սրտեր-
նին մէկմէկու հետ կապուած ըլլալուն , մէկմէկու սրտին
ուզածն ըլլալնուն համար . ուստի սրտերնուն ախոր-
ժելին մէկմէկու վրայ միշտ կը մատծեն , մէկմէկու
ստէպ այցելութիւն կընեն , մէկմէկու վրայ ունեցած
սէրերնին կը յատնեն . միշտ խօսակցիլ . միշտ մէկսէզ
կենալ կուզեն ու ջիբամնուիլ իրարմէ . իրը թէ անկէց
ուրիշ ազէկ բան մը ըըլլար : Իսկ թէ որ կարդուած
անձինք են առ սէրն և ընտանութիւնն ընողները , պղո-
տոնական անմնզ բարեկամութիւն մը կը սեպեն ըրած-
նին : Բայց անոնց ըրածն ալ , առոնց ըրածն ալ , չէ թէ
միայն գէւ բան է՝ այլ ամմնն չարեաց պատճառ ,
վտանգներով ու մղքերով լիք , ու քրիստոնէի ան-
վայել . Այս բանո չէ թէ միայն առանկ է կըսեմ . այլ
նաև զձեզ խարեւութենէ խալքսելու համար , և առմե-
նուգ հոգեոր օգտին համար պիտոր ցցընեմ հիմայ նք
դիքին խօսքերովն որ հաւասպի մառն է , սուրբ հարց
խօսքերովն որ այմէ լուսաւորուած են , ու բնական իւլ-
քով ու փորձավ :

Աս ասանկ ըլլալը ձեզի հասկըցընելու համար՝ կըր-
նայի ցցընելինչ շարիքներ առ ընտանութիւնէն շատ ան-
գամ առաջ կուգան , այսինքն նախ ած ամմնն բանէ
վեր չփրել . վասն զի առ կերպով մէկզմէկ սիրոզները՝
երբոր առանը կուդայ որ կամ մէկմէկու չուզածը ոի-
տոր ընեն կամ այ չուզածը , մէկզմէկ շիտրամեցընելու
համար՝ այ չուզածը կընեն , ոզորմնի արարտծ մը այմէ
աւելի սիրելով : Ագամայ ըրածն ալ աս չե՞ր . Ագամու-
րիշ բանի համար չկերաւ այ արգիլած պատուզն , ինչպէս
սուրբ Օգոստինոս կըսէ , բայց վախնալով որ չըլլայ թէ
արտմեցընէ Եւան՝ որ իր սրտին պէս կը սիրեր . անոր
համար Պօղոս առաքեալն ալ կըսէ որ Ագամայ ուտելին
օձին խօսքէն խարուելով չէր ինչպէս Եւայինը . “ Զի
Ագամ ոչ պատրեցաւ , այլ կինն պատրեցաւ , . (ա .
Տիմ . թ . 14 :) ”

Կմանապէս Սոզոմոն թէ և այնչափ իմաստուն էր .
բայց ան աստիճան կուրութեան ու տկարութեան հա-
սաւ որ այմէ հեռացաւ . կուռքերուն երկրպագութի
ըրաւ , իր սիրահարած կնկառոց համոյ բան մը ընելու
համար . “ կանոյք նորա խոտորեցուցին զսիրտ նորա

զհետ աստուածոց օտարաց „. (դ. թէ. ժմ. 4:)
Կրնայի ցընելոր առ սէրն և ընտանութիւնը մէկմէկու
հետ ունեցողները չերմեռանդութենէ կը պաղին, խոռ-
տովանանքնին սրբութիւն առնելնին կուշացընեն. կի-
րակի գրենին սրբութեամբ չեն անցըներ, մանաւանդ
ան օրն է որ աւելի մէկառեզ կանցընեն, ու թէ որ ժամ
ալ կուգան նէ՝ մէկզմէկ ահսնելու համար կուգան, ա-
ռնլի չար է ըրածնին քան թէ բարի: Կրնայի ցընելոր
առ կերպ սէր ունեցողները՝ հայրերնին մայրերնին չեն
պատուեր, չեն հնազանդիր անոնց, առնը մէջէն բա-
ներ կը վերցընեն՝ իրենց սիրականին ընծայ ընելու և
հադուելու կապուելու համար, խոսածունք կուտան
նաև կարգուելու առանց իրենց ծնողացը հաւանութե,
ու շատ անդամ ալ անոնց կամացը դէմ, ուսկից այն-
չափ տարածայնութիւններ բամբասանքներ ու թշնա-
մութիւններ կը ծադին: Կրնայի ցընելոր առ առ կերպ
ընտանութենէն ինչ գայթակցութիւններ առաջ կու-
գան, ինչ չար օրինակներ, որչափ ժամանակ կորսըն-
ցնելներ, ան ժամանակն որ ած մեղի տուեր է աղէկ
բանեցնելու համար, ան մեծագին ժամանակն որ
այնչափ արժէք ունի՝ որչափ որ մեր յաւիտենական
փրկութիւնը: Կրնայի ցընելոր ինչ կասկածներ կը
ծադին՝ որ առունը առակնուվայ կընեն, երիկ կնկան հետ
կը ձգն: Ինչ կարիւներ, ինչ սպանութիւններ, ինչպէս
շատ անդամ կը լսենք որ սիրահարութեան համար աս
բաները կը պատահին: Աս ամմնն չարիքն, և ասոնց
նման շատ ուրիշ չարիքներ կրնայի ցընելոր սոր սովորա-
բար առաջ կուգան առ դէշ սովորութենէն. ուստի
պէտքը չէ որ հայրերն ու մայրերն իրենց մանչ և ազ-
լիկ զաւկըներուն թող տան առ կերպ ընտանութիւն
ընել, պէտքը չէ որ մանչ և աղջիկ զաւկըներ առ կերպ
սէր և ընտանութիւն ընեն, մանաւանդ կարգուած ան-
ձինք ամմնէին պէտքը չէ որ պղատանական բարեկա-
մութիւն է ըսելով առ կերպ ընտանութիւն ընեն, որ
կատարեալ սիրահարութիւն է: Աս ամմնն բանը կըր-
նայի ցընելոր. բայց որովհետեւ իմ գիտաւորութիւնս ան
է որ իմանաք առ ընտանութիւնն ինչպէս կը դրգուէ
մարդս անհամեսա մեղքեր ընելու, որպէս զի անկեց
շառաշանալով ասոնցմէ խալսիք, հերիք կը սեպեմ ցը-
նել ձեղի որ առ սովորաբթիւնն ամմնէն ուստիկ ո-
սիթներէն մէկն է բզմախոհութեան:

Չարմանք բան . հերիք է որ գեշ սովորութիւն մը ըլլայ , մէկէն տեսնես որ պաշտպանողներ կունենայ : Աստնկ է մանչ և աղջիկ զաւկըներուն՝ էրիկ մարդկանց ու կնկաց՝ մէկմէկու հետ մասնաւոր սէր և ընտանուի ընելու սովորութիւնն ալ . այնչափ պաշտպանողներ կան աս բանիս , որչափ որ են ընողները . որչափ կուզես նէ՝ ըսէ , չես կրնար հասկըցնել իրենց որ գեշ ու վատնգաւոր սովորութիւնն է . շատ մեղքերու պատճառէ : Միշտ բերաննին առ է . “ Ի՞նչ կայ եղեր , կնկան մը աղջկան մ , վրայ սէր ունենալը՝ հետը աւանուիլն ու խօսելն՝ ինչըն գեշ պիտոր ըլլայ , : Դիտէք ինչու ա . սանկ կըսեն . վասն զի խղճմաննին թուցած է . կիրքերնին զիրենք կուրցուցեր է . սել ձնըմակ կը տեսնեն : Բայց ես աս կըսեմ իրենց . սուրբ գրքին հաւատնք սիտոր թէ չիհաւանք . թէ որ պիտի հաւատնք , թող պատասխան տան բնծի . առ սէրն և ընտանութիւնը մէկմէկու հետ ընողները , մէկմէկու հետ տատանկ ստէպ ու կարօտանքը տեսնուելու և կենցողավարելու տաեն՝ աշուընին վար կը բռնեն միշտ : Թէ որ իրաւն ուզեն ըսելնէ , այս չեն կրնար ըսել . մանաւանդ չեն կրնար ուրտնալ որ չէ թէ միտյն կը նային մէկմէկու . այլ շարունակ կը նային , աշուընին մէկմէկու վրայէն չեն կրնար վերցնել . սիրով կը նային . չէ թէ միտյն մէկմէկու երեսն՝ այլ վերէն՝ ի վար մէկմէկու ամմեն դին կը գիտեն : Բայց ի՞նչ կըլլայ եղեր նայելէն : Գիտէք ի՞նչ կըլլայ . ի՞նչ որ ուրիշ անդամ ըսի՝ նորէն կը կրկնեմ . վասն զի քանի մը բան կայ որ՝ որչափ ալ ըսեմ . քիչ է : Սուրբ գրքին ըսածը մաքերնիգ բերէք . “ Դարձո զանդ քո ՚ի կնոջէ գեղեցկէ , և մի զննէր զգեղ օտար , : (Սէր . թ . 8 .) Նշքդ գարձուր . կնկաց երես մի նայեր , իրենց գեղեցկութիւնը մի գիտեր . շտուերն տա զգուշաթիւնը շնորհով կործանեցան , սրտերնուն մէջը կրսակ մը բողնկելով . “ Ի գեղեցկութիւնէ կնոջ բազումք մոլորեցան , և աստի սէր իրբի զհուր բորբոքէ , : Ետքն ասովին ալ գոհ շըլլար սուրբ գիրքը . կը խրատէ ինչուան պարկեշա աղջկան մը երես ալ չինայել , որպէս զի վատնդ շըլլայ մեղքի մէջ իյնտլու . “ Էնդ կոյս մի աղջուր , զի մի գայթթակզեցին ՚ի գեղ նորա , : Անոր համար Յոր նահապեան ուխտ ըրեր էր և ոչ կոյս աղջկան մը երես նայելու .

“ Աւեա եգիշնդ աշո իմ, և ոչ հայեցաւ ՚ի կոյս,,. (Յահ.
Հմ. 4.)

Սարը սուրբ գիրքը կանանց երեսը նայելէն՝ անոնց
հետ նստիլ ելլելը, անոնց հետ ընտանութիւն ընելց
կանցնի, և կըսէ. “ Ընդ առնակնոջ ամեննեին մի ընդե-
լանոր,,. (Սիր. թ. 12.) այսինքն կարգուած կնկան
հետ ընտանութիւն մի ըներ ամեննեին : Ուրիշ տեղ ալ
կըսէ. “ Ի մեջ կանանց մի յանձնիւր, զի՞ ի հանդերձից
ելանէ ցեց, և ՚ի կանանց չարիք,,. (Խր. 12.) այսինքն
կնկանց հետ մի նստիլ ելլեր, վասն զի ինչպէս բրգե-
ղէններէն ցեց կելլէ. ասանկ ալ կնկտոցմէ մեղք : Ա-
նանկ որ՝ երիկ մարդկանց չարութենէն գեշ է կնկանց
արէկութիւնը. ըսել կուզէ որ այնչափ վասնդաւոր է
կնկանց հետ ընտանութիւն ընելը . “ Լաւ է չարութենի
առն քան զբարութիւն կնոջ,,. : Տարը սիրուն օրինա-
կով մը կը բացատրէ որ անկարելի է կնկանց և աղջիկ-
ներու չետ սէր և ընտանութիւն ընել՝ առանց մեղքի
մեջ իյնալու, ինչպէս անկարելի է որ մէկը գոդին մէջ
կրակ առնի և զդեստները չայրէ. ինչպէս անկարելի է
որ մէկը կրակի վրայ քայլէ և ոտուըները չայրին : “ Ծրա-
րիցն ոք հուր ՚ի գոգ, և զհանգերձն ոչ այլիցէ. կամ
գնացի՛ ոք ՚ի վերայ կայծականց հրոյ, և զստս իւր ոչ
խորչցէ,,. (Առաջ. դ. 27.)

Հիմայ ըսելք ինձնի. ինձնւ է որ սուրբ գիրքն այնչափ
տեղ նորէն նորէն կըսէ ու կըզգուշացնէ կնկանց և
աղջկանց հետ շատ ցիսեռնութիլ. կնիկ մարդ և երիկ
մարդ՝ մանչ և աղջիկ զաւելուն միմմէկու հետ ընտա-
նութիւն չընել. շատ ցիսոսակցիլ : Ըսել կուզէ որ
վասնդաւոր բան է. մեղք առիժ է. ըսել կուզէ որ
առջի անդամներուն մէկը չիմեզանէ ալ նէ, ետքը ետ-
քը մեղքէն չի խալըսիր. վասն զի սովորաբար տեսնե-
լէն՝ խօսակցելէն՝ մէկուղ նստիլ ելլելէն՝ առաջ կու-
դան խորհուրդներ, այսինքն երևակայութիւն անանկ
բաններու՝ որ գեշ զդացմանըներ կուասն մարդուս, և
աս խորհուրդներն ախորժելի կերպով այնչափ նորէն
նորէն կը գառնան մարդուս միտքն՝ ինչուան հաւանու-
թիւն կուասյ, կը բազմայ, և բազմանքին ետևէն՝ գործ-
քով ընելը կուգայ : Իսկ թէ որ համարձակ տեսնուե-
լուն հետ լեզուի ալ համարձակուի աւալու ըլլան, ինչ-
պէս շատ անդամ կը հանդիպի, և սկսին անպարկեշտ

խօսակցութիւններ ընել, ձեռքի ալ համարձակութիւն
առպու ըլլան, ու սկսի ընաանութիւնն առաջ երթալ
նէ. կարելի բան է որ բզմախոհութեան կրակը ներսեր-
նին շիրովնեի, կարելի բան է որ անկարգ պատց-
մունքներ չունենան, կարելի բան է որ դիրենք կարե-
նան զապել, ուզան աեզերնին կայնիլ, գեշեն գեշը չեր-
թալ, և աղտեղի մեղքերու մէջ չընկղմիլ:

Բայց մենք կը տեսնաւինք ալ, կը խօսակցինք ալ, ըն-
անութիւն ալ կընենք մէկմէկու հետ, առանց առ
հետեանքներուն, առանց անվայելբան մը ընելու, ոչ
մոքով և ոչ ալ գործքով: — Սուրբ Ոսկերերանն առ
խօսքերն իր ատենի մարդկանց բերենքն զուրցելէն եա-
քը, աս պատաժանը կուտայ. “Հա, գուշ ատանկ
կըսէք. բայց ովկինայ ձեր խօսքին հաւատալ. կամ անոր
համար ատանկ կը խօսիք, որպէս զի դրսուանց զնեղ
արդարացնէք ու բռնած ճամբանիդ փափակու չիհար-
կաւորիք. կամ խզմնանքնիդ թոյլ է, քիչ հաւատք՝
քիչ բարեպաշտութիւն ունիք, ու բանի տեղ չեք գներ
ատանկ բաները. և կամ անանկ կուրցած էք որ չեք
ճանչնար ինչ չարիք է ըրածնիդ. թէ որ չէ, ատանկ
չէիք խօսեր,, : Վասն զի սուրբ գիրքն առ բաները մե-
ղաց առիթ կը սեղէ. սուրբ հարք մէկբերան կըսեն որ
երիկ մարդ կնկան հեա՝ մանչ և աղջիկ զաւկըներ մէկ-
աեղ՝ մանաւանդ երբոր մէկմէկու հետ սէր ունին, յար-
դը կրակին հետ գնելու տէս է. սուրբ հարք մէկբե-
րան կըսեն որ տարասեռ անձանց մէկմէկու հետ ելլիւ-
նստիլ ու ընտանութիւն ընելը՝ մեղաց առիթ է. պար-
կեշառաթիւնը կորսնցնելու սկիզբ մըն է. ուրեմն ինչ-
պէս կրնայ ըլլալ որ ձեզի առ բաներէն մէկն ալ չիհան-
գիպի, ամենեին առանց մեղաց առ բաներն ընեք: Թէ
որ չերմեռանդ բարեպաշտ առաքինի և սուրբ անձինք
առ բաներով ամօնթալի մեղքերու մէջ ինկան, ինչուան
կըսէ սուրբ Օգոստինոս, “Անտնկ սուրբ մարդկանց
իշխալը տեսայ առ բաներով որ աւելի կրնայի հաւատալ
սուրբ Հերոնիմոսին ու սուրբ Ամբրոսիոսին իշխալը.
Քան թէ անոնցը,,, ուրեմն ինչպէս կրնայ մարդ հաւ-
տալ որ առանց մեղաց առ բաներն ընեն անտնք որ ոչ
ջերմեռանդութիւն ունին և ոչ բարեպաշտութիւն: Թէ
որ Դաւիթ մարդարէն անանկ ամօնթալի կերպով ին-
կաւ, կըսէ սուրբ Օգոստինոս, Դաւիթ մարդարէն որ

այնպիսի իմաստուն ոռւրբ և այ սրաբն ուղած մարդն էր, և ինչպէս երեելի հեղինակ մը կըսէ՝ ինկաւ տարիքն առած առենը, և ինկաւ մէկ նայելով մը թերսարեին, ան ալ չէ թէ մօտանց՝ այլ այնչափ հեռուեն, ի՞նչպէս կարելի է հաւաալ որ ջիշնան անոնք որ Դաւիթ մարդարեին ոչ իմաստութիւնն ունին, ոչ սրբութիւնը, և ոչ ատրիքն, այլ գեռ արունենին կեռայ, և բերսարէն հեռուանց չեն նայիր՝ այլ մօտէն կը տեսնեն, կը խօսին և ընտաներար կը վարուին հեաը միամինակ, չէ թէ միանդամ՝ այլ ամիսներով ու տարիիներով. ի՞նչպէս կարելի է հաւաալ որ հոգինին ջնշասուի: Սուրբ Պէտրոս Դամիանմանը կը պատմէ որ իր օրերը մէկ կրօնաւոր մը որ ամմեն տեղ հրաշք կը գործէր, ազնուական օրիորդի մը հետ քանի մը օր տեսնուելով՝ բոջախոհութեան փոսերու մէջ ինկաւ: Սուրբին Մակար կը պատմէ որ կարիճ մարտիրոսներուն մէկը՝ վերէնի փառ վէլքերով ծածկուած, բանտին մէջը հալուծ մաշած. առջկան մը հետ վէլքերը հոգալու ատեն ընտանութիւն ընելով, սոսկալի ազգապղծութեան մէջ ինկաւ: Հապանչպէս կարելի է հաւաալ որ էրիկ մարդիկ ու կընկտիք՝ մանչ և ազջիկ զաւկըներ՝ որ հրաշք մը ըրած չունին, ողջ առողջ աղէկ կուտենի կը խմեն, ի՞նչպէս կարելի է հաւաալ որ մէկմէկու հետ ատանկ համարձակ ընտանութիւն ընելով՝ մեղքի մէջ ջիշնան: “Թող ով որ կուզէ նէ հաւաայ, կըսէ սուրբ Ոսկեբերանը, բայց ևս չեմ կրնար հաւաալ. այսօր ջիմեղանչեն նէ, զաղը կը մեղանչեն. մէկէն ջիմեղանչեն նէ, ետքը ետքը կը մեղանչեն: Ցանկութեան բոցն որ սրտերնուն մէջը կը բռընկի, և սիրականներնէն հեռու եղած ատեննին մեղանչել կուտայ, գէշ երեակայութիւններով և անկարգ բաղձաներովն նէ, ատենուած ատեննին հարկաւորապէս զիրենք գործքով ալ մեղքի մէջ կը ձգէ,,,: Սուրբ Բեռնարդս ինչուան աս ալ կըսէ որ “կնկաոց հետ միշտ տեսնուիլն ու ջիմեղանչելը՝ մեռել մը ողջընչընելէն մեծ հրաշք է,,,: Եւ ետքն ասկէց ասանկ կը հետեւցընէ. “Ուրեմն գուն որ պատիկ հրաշք մըն ալ չես կրնար ընել. կուզէս որ հաւաամ աս մեծ հրաշքն ընելուդ,,,: ինչուան հոգեոր բաներու մէջ ալ, կըսէ սուրբ ագութնացին, ինչուան խոստովանահօր ու խոստովանորդաւոյ մէջ վատանդ կրնայ ըլլալ, երբոր խիստ

ընտանեբար ստեղք և երկան խօսակցութիւններ ընելէն շրջապաշտան վասն զի դիւրին է որ սրաերնին մէկմէ կու հետ կապուի, և հոգեոր ջերմեռանդութիւր մարմնաւորի փոխուի : Ուրեմն առկեց իմացեք թէ կարելի բան է որ աշխարհասէր անձինք կարենան առանց վտանգի ընտանութիւն ընել մէկմէկու հետ, շարունակ աւսնուիլ, ու չէ թէ հոգեոր խօսակցութիւններ ընել այլ իրենց սէրը մէկմէկու բացատրել :

Անանկ է նէ, ի՞նչպէս կրնայ անմեզ ըլլուա սովորութիւնն, ի՞նչպէս կրնայ պղատանական սէր ըլլալ սա ընտանութիւնը . չէ, կարելի չէ, խօսք է ատիկայ : Անանկ է նէ, ի՞նչպէս կըլլայ որ ատ վտանգաւոր օկրն և ընտանութիւր հասարակ եղած է, շատերը կը բազման ու կը փնտարուեն, շատերն ալ ինչուան կը պարծին ու կուրախանան ատոր վրայ . խեղճ ողորմելներ, չեն դիմեր որ մեղք գործելնուն վրայ է ուրախանալնին . “ Ուրախ լինիցին ընդ չարիս, և ինդայցեն ընդ խոռորութեան , . (Առաջ. ք. 14:) Անանկ է նէ, ի՞նչպէս կըլլան ատ երեկոյեան ընկերութիւնները, ուր որ էրիկ մարդ կնիկ մարդ՝ մանց և աղջիկ զաւկներ մէկտեղ համարձակ կառնեն կուտան, ուր որ ամենեին չեն պակսիր անոնք՝ որ ատեն չունին ժամ՝ գալլու . գրիստոնէական վարդապետութիւն ու հոգեոր խօսք լսելու . ուր որ կը վազեն կերթան անոնք՝ որ տկարութիւննին ու հազարումէկ արգելքներ պատճառ կը բերեն ժամ շիդալու :

Իրաւ է որ ատ ընտանութիւնն ու սէրն, ատ խօսակցին և առնել տալն, առանց վտանգի չէ . բայց ած շնորհք կուտայ, կըսեն, կօդնէ մեղք որ մեղքի մէջ չիյնանք . իրաւ՝ գիւրին է իյնալք, բայց ուրիշ կողմանէ աւ անձնասիրութիւնն որ շըլլայ թէ անուննիս կոտրի, պատիւնիս կորսընցընենք, գայթակղութիւն առնք, բնութիւննիս կը զապէ . ասոնցմէ ՚ի զատ՝ այ վախն ալ, որ հաւաաքնիս ալ, ետքը խոտովանանք ըլլալու պարտականութիւնը և ուրիշ ատոնց նման բաները սանձ են մեզ, զցուշանալ կուտան մեղքի մէջ իյնալէն : —

Կը խաբուիք միրելի որդիքս, ատոնք կըքի և անձնասիրութեան խօսքեր են : Առաւեած ան ատենը մեղք կօդնէ և շնորհք կուտայ, երբար հարկի մը համար, զինաւոր պատճառով և բարի վախճանով զմեզ վտան-

գի մեջ կը գնենք . իսկ երբոր մէկն իր կիրցն ու հաճայ . քը գոհ ընելլու համաց զինքը վտանգի մէջ կը դնէ . ու կը յուսաց որ ած իրեն օդնէ , ասիկայ յօւսալ չէ՝ այլ յանդգնութիւն է . ու սուրբ գիրքը կըսէ որ ած աւանդիներաւ իր շնորհքը չի տար . “ Բարձի թռաղի զնու . սա երթալ զշետ կամաց սրախց իւրեանց . զի գնացին նոքա ըստ կամ անձանց իւրեանց , . (Սպ . ձ . 13 :) թուրիչ տեղ ալ կըսէ . Ազ որ զինքը կամաք վտանգի մէջ կը դնէ , կը կործանի . “ Ուր սիրեց զվարանդ . ՚ի նմին կորիցէ ։ (Սիր . դ . 27 :) իսկ մեկաղ պատճառներն որ կըսէք՝ մեղքէն դդուշանալու . ափս . սիրելի որդիքս . ամենեին չեն ջրեր . Զեք գիտեր որ սէրը կոյր է . աչքին բան չերենար . ոչ ամօթ , ոչ անունկութիւն . ոչ դայթակղութիւն , ոչ մահ , և ոչ գժոիք . չնչ գիտեր որ աշխըքիս մէջ ուրիշ ախտ մը չիկայ որ մարդուս մաքն այնպէս կուրցընէ ինչպէս սիրահարութիւնը . չի թռաղուր ոչ մատենէ , ոչ ճանշնալ , ոչ անդրադարձութիւն ընել և ոչ տրամաբանութիւն . մէկ փոսէն միկալ վիճութեածք զնորդ . Պետափրեսին կնկանն իր անանկ մանակինանի մը խաթռան ըլլալն ի՞նչ բանի ծառայեց . պիտիներ ամը չնար անանկ բան մոքէն ալ անցրնելու Յանէք գեղեցիկին վրայ որ իր ծառան եր . բայց սիրահարութենէն անանկ կուրցած եր որ , աչքին բան մը չերեցաւ . Նմանապէս Դաւիթը մարդարէն , նմանապէս երկու ծերերն որ ուզեցին Ըստշանին պարկեշտ առթիւնը կորածնցնել տալ . նմանապէս տսոնց նման ուրիշներն ալ , որչափ պատճառներ ունեին զցուշանալու և զիրենք զոպելու . բայց սիրահարութէ կուրցած . իրենք զիրենք վրային մէջը ձգեցին : ‘ Նմանապէս այնշափ սըրիշ խաթռուններ , այնշափ որրեարիններ , այնշափ ազջիկ զաւելներ . իրենք զիրենք զսպելու շատ պատճառներ ունեին . այսինքն իրենց տմօթն ու նախատինքն , անունկութիւններ . կերպ կերպ հետեանք . ները , կեանքերնուն վտանգը . հոգիններնուն կորուսալ . այսու ամենայնիւ չեք լսեր քանիններուն վրայ խօսուածները , քանիններուն գեռ հարս չեզած մայր ըլլալը , քանիններուն երեսի վրայ միալն և ալ զիրենք տանող չեզաւնելը : Ամո՞նք են զարմանալի պատճառները սանձ ըլլալու , և զսպելու մարդուս կիրքը . սիրահարութիւն ըսածդ սանձի չի դար , չի զսպուիր :

Գիտելք ճարը ո՞րն է . հաստատուն հաւաքոց ռանե .
նայլ սուրբ գրքին խօսքերուն , ինչ որ կըսէ կնկաց հետ
աեսնուելու և վարժուելու զգուշութիւն վայ : Գիտելք
ճարը ո՞րն է . սրբոց հարց ըստին մտիկ ընել՝ որոնք
խօստ շտա աւելի քան զմեղ գիտեին , և անոնց ըստիները
դործքով կատարել՝ իրենց օրինտիկին հետակելով : Գի-
տելք ճարը ո՞րն է . ան է որ հայրերն ու մայրերն աշուը-
նին բանան , զգուշութիւն ընեն մանչ և աղջիկ զաւելը-
ներնուն վայ , և մէկու մը հետ չիթ ողուն ընտանութիւն
ընել : Գիտելք ճարը ո՞րն է . վերցընել ատ վնասակար
առվորութիւնը , մէկդի ձգել ատ ընտանութիւններն ու
բարեկամութիւններն , ատ պկատոնական սեպուած
սերը . մանչ և աղջիկ զաւելներ աներնին քաշուկին .
իրենց ծնողացը հետ ուրախանան . որքեարիները Յու-
դիթի պէտ ընեն , որ ուրիշ ընկերութիւն փնտըռելու
տեղն՝ իր տունը քաշուած իր զաւելներովէ կը պիթա-
րուէր , անոնց հետ մէկտեղ կաշխատէր . խաթուններն
ու թող իրարու հետ անանուին , իրենց երկանը հետ
ուրախանան : Գիտելք ճարը ո՞րն է . փախչիւ ան ամմն
վշանդներէն՝ որ անցած յորդորակներուս մէջ ըսի .
վասն զի ուրիշ կերպով անկարելի է խալքսիլ անհա-
մաստ մեղքերու մէջ իշխալէն : Իրաւ , աս ամմն դժու-
շութիւններն ընելսւ համար պէտք է նեղութիւն քա-
շենք , մենք զմեղ մահացընենք . բայց մարգուս միգիթա-
րանք է անանկ մահացուցմունքն , այսինքն քիչ մը ա-
տեն թեթև նեղութիւն քաշել , յաւիտենական ծանր
նեղութենէն խալքսելու համար . ախ , ան ինչ սիրով
ընելսւ մահացուցմունք է՝ երբոր ետեն անանկ ու-
րախութիւն . մը անանկ վայելք մը պիտոր գայ , որ մէկը
չի կրնար վերցընել մեղմէն . “ Աշխարհ խնդացէ . գուք
արամեսջիք . այլ որտմութիւն ձեր յուրախութիւն ե-
ղիցի . . . և զուրախութիւն ձեր ոչ ոք հանիցէ ՚ի մէնլա . ”
(8-4 . ԺՂ . 20 :)

ՑՈՐԴՈՐԸԿ ՃԽՁ.

Պար բռնելու վրայ :

Վիշ մըն ու պար բռնենք . աս հրաւերքը շատերուն հաճոյ է , կարելի ըլլար՝ ամմեն տեղ պար կը բռնեին . բայց հս պարելու տեղ չէ նէ . պարելու վրայ խօսելը չե վայլեր չէ : Ուստի այսօր աս բանիս վրայ խօսիմ պիտոր , նախ թէ ի՞նչ է պարն որ հիմայ այսշափ ամմեն տեղ ծաղկեր է , երկրորդ՝ թէ կը վայլէ քրիստոնէի մը աս տեսակ զրոսանք , պար բռնելո՞ւ է թէ չէ :

Հիմայ աս խնդիրը լսելնուն պէս խելը կարիժներ , խելը խաթուններ ու պարոններ վեր կը ցաթէն , մէկէն վշիռ կուտան որ ի՞նչ կը լայ եղեր պար պարելէն , անմեղ ու համեստ զրոսանք մըն է , ասոր վրայ տարա կոյս հանելը խղճահարութիւն է : Կարծես որ աս խօսքերը կը լսեմ . վասն զի թէ որ սիրահարութիւն պաշտառնողներ կան՝ ինչպէս անցած կիրակի ըսի , ևս առաւել պար բռնելու ջատագովներ ու փաստաբաններ կը դանուին , նաև մե հագնողներէն , որ կամ ադիտութիւն . կամ ուրիշներուն կիրքը շողոքորթելու համար , պար բռնելը գեշ բան չէ կըսեն :

Այսոնց կրնայի մէկէն աս պատասխանը տալ . թէ որ պար բռնելը գեշ բան չէ նէ , ուրեմն աղեկ բան է . վասն զի բարոյականներուն հասարակաց կարծիքն է որ մարդուս ըրածներուն գէշին և աղեկին մէջը չիկայ : Աւրեմն թէ որ պար բռնելն աղեկ բան է նէ , ամմեն անդամ որ մէկը պար կը բռնէ՝ բարեգործութիւն կը նէ , երկինքը արգիւնք կը գիղէ . բայց եկուր նայէ որ ամենեին ատանկ անմիտ մարդ չէ եղած որ բարեգործութիւն ընելու համար և երկինքն արգիւնք գիղելու համար պար բռնէ . որչափ ալ կուզէ կախորժի և պիրով կը պարէ , բայց սիրով կը վկայէ որ ըրածը բարեգործութիւն չէ : Կրնայի աս պատասխանը առաջ մէկէն , և ըսել համարձակ որ պար պարելը քրիստոնէի վայել բան չէ . վասն զի խիստ վատագաւոր զրոսանք մըն է ,

առանց կերպ կերպ մեղքեր գործելու ցըլլուիր . ու մասնաւորապէս բզմախոհուն գրգռող բաներէն մէկն է : Բայց ասանկ չեմ ըստ , չեմ ուղեր առ բանիս վրայ վճռու առլ , և ոչ կը ջանամ պար պարելն ազէկ բան է ըսողներուն միտքը փոխելու . վասն զի գիտեմ որ անանկ աս բանիս վրայ յամառեալ են որ կամք ժողովրդապետներուն ու քարոզիչներուն գէմ ընկելու համար՝ պար պարելու հրատէրք կը նեն : Ի՞նչ զարմանալի կորիճութի . քարոզին ու ժողովրդապետն առող դիմ պիտոր ընեն . կարծես որ անոնք իրենց ուղածը կը քարոզեն . անոնց ըրուծը շշմարտութիւն քարոզել է , ինչ որ պարագան են ձեր հոգեւոր սպան համար՝ ան կը քարոզեն . իսկ թէ որ դուք ձեր օգուար չեք ուղեր նէ , ձեզի գեշ կը նենք . Կուղէք նէ՝ ամենն օր առաջընե ինչուան իրի . կուն պարեցէք , անոնց հոգը չի . անոր վրայ միայն եղ ցուին որ մեղք է ըրածնիդ . այ գէմ է , հոգինիդ գա . առարարտութեան վատնդի մէջ կը դնէք : Աւրեմ իմ խնդիրքս առ և առանկ մատածողներէն . քիչ մը համեմերէլ ու մակի ընկել նախ՝ որ սուրբ եկեղեցին՝ նը հարք՝ սուրբ վարդապետք և ամենն բարեպաշտ և երկիւղած մարդիկ ինչ կարծիք ունին առ բանիս վրայ . Եաբն այ ամենն պէտք եղած անդրագարձութիւններն ընկել պար բռնելուն և անկեց առաջ և անոր հետ եղած պարագաներուն վրայ : Աս խնդիրքն կատարեցին ետքը՝ կուղէմ որ իրենք դատաւոր ըլլան , իրենք որոշեն որ քիւանէի մը կը վայէն պար պարելն , աղճկ բան է թէ գէլ :

Բայց առաջ պէտք և ազէկ հասկընաք՝ պար պարել մնչ ըստել է . իմ ըստած ան չէ՝ որ երրեմն ընտանեաց մէջ , կամ խոսթուններն և աղջիկներն իրենց մէջ , կամ կարիճներն իրենց մէջ պար կը բանեն . վասն զի առար մէջը գեշութիւն մը չիկայ . հերթէ և որ կէտը մանցու՝ կէսն աղջրկան զցեստ մատծ ցըլլան : Մանաւանդ ասանկ պար բռնելլը բարեգործութիւն ալ կրծայ ըլլալ . երբոր ի փառս այ ըլլուիք : Խօսք հասկընելու համար . գնենք որ անանկ խռովութիւն մը ելքէ որ հաւառք կրօնք կեանք և ամմենուն ունեցածը վատնդի մէջ ըլլայ , և ետքը յանկարծ խռովազութիւն ըլլայ . և ամմեն բան նորէն իր առջն միջակը դառնայ : Աս մեծ ասեմիսը լսելով՝ խելմի խռոթուններ և ողջիկ զաւկներ ուր .

աերնուն ուրբախութենէն պար բռնեն, այ գոհութիւն տալու համար . տարակոյս ցիկայ որ ըրածնին բարեդորժութիւն և այ հաճոյ բան կըլլոյ . ինչպէս եղաւ անանցն որ ըրին՝ երբոր Դաւիթ Գրովհագին դէման մօծ յաղթութիւնն ըրաւ . “ Եշին պարառոք ընդ տոաջ Դաւիթի . . . և նուագէին կանայք իստղալիկ և ասէին . Եհար Սառուղ զհտղարս և Դաւիթ զրիւրս , . (Թ. (Թէ. Ծ. 6.) ինչպէս այ հաճոյ եղաւ ան պարն ալ որ իսրայէլացւոց կնկաթին և Ահարոնին քոյրը Մարիամ մարգարէն՝ երբոր բոլոր ժողովուրդը կարմիր ծովէն առանց ոտուընին թրջիլու անցան, ու Փարաւոն իր ամմն զօլքերով ծովուն ատկը ծածկուեցաւ, ուրախութեամբ սկսան պարել, Ծովսէսի շինած ազուռը երգն երգելով տեսանկ մեծ հրաշքի մը համար այ շնոր. հակալութիւն ընելով : Ասանկ ալ այ հաճոյ եղաւ ան պարն որ բետիլուացւոց խաթունները պարեցին, երբոր Յունդիթ քաջութեամբ Հողեփեռնէսի գլուխը կարեց . նմանապէս ան պարն որ Դաւիթ մարգարէն պարեց Աւրախութենէն, երբոր այ տատղանակն Արեդ. գարայ անէն Երուատգէմ բերաւ երգելով ու պարե. լով այ փառք տալու համար . “ Կաթաւեր և նուագէր առաջի աեառն , . (Թ. (Թէ. Ծ. 16.) Ուստի աս պարը չէ իմ ըստածն, հապայ ան որ հասարակորէն խաթուններ ու պարտներ՝ մանչ և ազդիկ զաւելներ մէկաեղ կը պարեն :

Ի՞նչ է ուրեմն աս ըստած պարս : Ըստ ինքնան նայելու ըլլաս նէ, ոսքի և բոլոր մարմնոյ շարժմունք մըն է՝ նուագարասններու հետ յարմարցուցած : Ուստի ինչ պէս որ ամմն ածարաւնները կըսեն, և ես ալ կընդունիմ . պար պարելով ըստ ինքեան անտարբեր գործք մըն է. ոչ աղէկ ոչ գէշ, ինչպէս է քալելը : Հիմայ մէ. էն կըսէք որ եթէ անտարբեր բան է, ուրեմն ինչու առաջ գէշ է ըսիր : Բայց անտարբեր որ կըսենք նէ, կիմանանք նիւթականապէս, այսինքն ըստ ինքեան տանիւթական շարժմունիքը . բայց բարոյականին, այս ինքն աս շարժմունիքն ընտղներուն եկածնոււս պէս . իր անտարբերութեառն մէջ չի մնար . զասն զի մնաք ինչ որ կընենք նէ, բաց ՚ի մեղքէն՝ ամմն բան պարարկան ենք ՚ի փառա այ ընելու, ինչպէս առաքեալը կըսէ . “ Սթէ ուսիցեք, եթէ ըմպիցեք, եթէ զինչ և գողծիցեք . զա-

մենայն ինչ ՚ի փառս այ արտադիք , , . (ա . կոր . ժ . 31 :) Ուստի ուտել , խմել , պատկիլ , ելլել , քալել , զրոնակը ընել , ուրիշ ամեն բան , թէ որ ՚ի փառս այ ընենք՝ վարձք կը վաստինք , աղէկ կրպայ ըրածնիս . իսկ թէ որ ՚ի փառս այ չընենք , բարոյապէս գէլ կըլ . Մյջ ըրածնիս : Հիմայ զուրցեցնեք ինձի ով կրնայ ոտ- րելու ատենն ըսել . Ես ՚ի փառս այ աս աղջկանն ա- կնկանը հետ կը պարեմ , ՚ի փառս այ կը նայիմ ու կը դպչմիրեն , այ կամքն ընելու համար ինքս զի՞նքս մեց ընելու վասնդի մէջ դրեր եմ : Զեմկրնար հաւատալ որ մէկն աս աստիճան յանդգնութեն հասնի : Անանկ է նէ երբոր մէկն ուղիղ գիտաւորութեամբ ՚ի փառս այ չի կրնար պարել , ուրեմն պարն անտարբեր բան չէ , գէշ բան է . վասն զի ան ամենն բանն որ այ համար չի կրնար ըլլուիլ , մեզա է՝ կըսէ սուրբ ագուինացին : Այսու ամ- մենայնիւ գնենք որ բարոյապէս ալ անտարբեր ըլլայ . բայց աս անտարբերութիւնը վերացեալ՝ այսինքն մոքի մէջ եղած անտարբերութիւն մըն է , և աս նշանակու- թեամբ է ան ածաբաններուն ըստծն ալ որ պարն ըստ ինքեան անտարբեր բան մըն է կըսեն . իսկ երբոր գործ . քով ընելու կուգանք՝ ինչ կերպով որ հասարակօքէն կըլլուի , պէտք է սուրբ հարց ու նոյն իսկ ածաբանները մարիկ ընել ինչ կըսեն , պէտք է նոյիլ մորդուս խեցն ինչ կըսէ , պէտք է փորձը նայիլ ինչ կըցցնէ :

Մարդ չուրանար որ ժողովրդապէտները՝ քարոզիւ- ներն ու քահանաները սուրբ եկեղեցւայ բերնեն կը քա- րոզեն , և ամմենքն ալ անոր սորվեցուցած բաները կը մեկնեն ու կը բացատրեն : Բայց այնչափ ժողովրդա- պէտներէն ու քարոզիչներէն մէկը լսե՞ր եք որ պարելն աղէկ բան է , անմեղ զբաննք մըն է ըսող ըլլայ : Զե . ամմենքն ալ անոր գէմը կըսեն , ամմենքը վար կը զար- նեն , խիստ վասնդաւոր բան է կըսեն , մեզաց առիթ . ու քրիստոնէի անվայիլ կը սեպեն : Ուրեմն յայտի նշան է որ սուրբ եկեղեցին միտքն ալ աս է . թէ որ չէ , ոչ քարոզիչները կը համարձակէին իր բերնեն ա- տանկ բան քարոզել , և ու ինքը թող կուտար որ քա- րոզեն : Հերիք է որ մէկը սուրբ ժողովրդներուն վճիռ- նելը , կանոն գրբերն աշքէ անցընէ , կը աեսնէ որ սուրբ եկեղեցին միշտ գէմ եղած է պար պարելու , միշտ ար- դիւեր է , միշտ ետևէն ինկեր է աս վասնդաւոր սովո- րսամթիւնը վերցնելու :

Ցեանենք սուրբ հարք ինչ կը մտածեն և ինչ կըսեն
աս բանիս վայ : Սուրբ Կիպրիանոս ու Յերտուղիա-
նոս՝ որ եկեղեցւոյ առջի գարերուն հարցն են , և ա-
ռաքեալներէն քիչ ետքն ըլլալով քրիստոնէական կրօն-
քին հոգին ազէկ կը ճանչնան , կըսեն համարձակ որ
պար պարելը քրիստոնէի չի վայելը , և անոր գէմ ամ-
բով գրքեր գրեցին : Չիկարծէք որ գրածնին հեթա-
նոսաց ու կռապաշտից պարերուն գէմ էր՝ ուր որ
յայտնի անպարկեշտութիւններ կընէին . չե . անոնց
վայ չէր . այլ քրիստոնէից մանչ և աղջիկ մէկանզըրած
զրասանքներուն վայ , որ ան ատենէն սկսեր էր :

Մէծն Բարսեղ ալ աս բանիս գէմ կը խօսի , իր խօս-
քերը բառ առ բառ ըսեմ : “ Խաթուններ ու պարոն-
ներ մէկտեղ կը ժողվին , երգով նուազարանով ու
պարելով զուարձնալու , և շատ անդամ հոգինին աս-
աանային կը մտանեն . վասն զի մէկմէկէ կը միրաւորուին
զցայական ցանկութեան նետերով : Ա՛ն , որերնին
լամ , որերնուն վայ արցունք թափեմ . աղջիկներուն
թէ կնկաց որ պարելու կերթան . պէտք է որ անոնց
վայ ալ , ասոնց վայ ալլամ : Վասն զի անոնք առանց
ամօթխածութեան , առանց կուսական մաքրութեան
տուն կը դառնան . իսկ ասոնք առանց ամուսնական
հաւատարմութեան : թէ որ մէկը մարմինն ալ արա-
աւարած չէ՝ գրսուանց մեղք գործելով , ամմնին ալ
արտերնին արտատարած տուն կը դառնան գէշ խոր .
հուրդներով և անկարգ բազմանքներով , ” :

Սուրբ Օգոստինոս որ մը քարոզ տալու ատեն աս
բանիս գէմ երկան խօսելէն ետքն , ինչուան աս ալ ըստաւ
անոնց համար որ ժամէն կելլէին ու պարելու կեր-
թային : “ Աստանկները քրիստոնեայ ժամ կը մանեն
ու ժամէն հեթանոս կելլէն . վասն զի պարելու սովոր
րութիւնը հեթանոսներէն մտած է , : ինչուան աս
ալըսու որ ալլաւ է կիրակի օր երկիր փորել , վարու-
ցան ընել . քան թէ պար պարել : Աղէկ գիտեցէք ըստ-
ծը . գիտէք որ կիրակի օր քիչ մը երկնկէկ աշխատելը
մահուցափ մեղք է . այսու ամենայնիւ սուրբ վարդա-
պէտն անկէց գէշ կը սեպէ պար պարել :

Սուրբ Եփրեմ աւելի ստասակ կը խօսի . “Պար պարե-
լու տեղուանքը գիտէք ինչ են , կըսէ . երիկ մարդկանց
կուրցընող մութ խաւար . կնկաց կործանումն , հրեշ-

առկներուն արտմաքիւն , սատանաներուն առն ցնծութեան , : Ետքն աս ալ կըսէ . “ Իսկ թէ որ կուզք դիմանալ ովէ պար պարել հնարողը , ոչ Պետրոս առաքեալներէն մեկը . ոչ սուրբ մը և ոչ բարեպաշտ անձ մը , և ոչ աշխորդիս մարդկանցմէ մէկը . դիմանաք որ սատանան է անոր հնարողը . որպէս զի այնչափ հոգիներ գժախճը ձգէ , : Սուրբ Անտոնիոս ալ՝ որ երկան ճառ մը ունի գառած պար պարելու գէմ , նոյն բանը կըսէ , և սատանային գիւտը կը սեպէ պար պարելը :

Կոստանդնուպօլիս քաղաքը սուրբ Առկերերանին օրեւուը պար պարելու հանգէս մը եղաւ . ինքն որ հռն աեզի արքեպիսկոպոսն էր , երբոք լսեց՝ իմաստ արտմեցաւ , ամպիոնն եղաւ մկան պար պարելու գէմ անանկ սատափէ խօսելու , որ ինչուան ըստաւ . “ Թէ որ ճանչնայի պար պարողները պրոնք են՝ եկեղեցին գուրս կընէի . չէի թողուր որ սուրբ պատարագին մօտենան . վասն զի պար պարել՝ սատանային գառած զրօսանքն է , վասն զի իմաստ քիչ կըլլայ որ պար պարողները սատանային որոգայթը չինան , իմաստ քիչ կըլլայ որ մարմնական փորձութիւններու տեղիք չիտան , :

Սուրբ Ամբրոսիոս ալ նոյնպէս կը խօսի . և կուսումնեայ գրած գրքին մէջ շատ տեղ պար պարելու գէմ խօսելէն ետքն , աս ալ կըսէ . “ Ուկրեմն պարելու թազ երթան անոնք որ անպարկեցտ մօր զաւկըներ են , ու կուզեն իրենց մօրը նմանիլ . բայց որոնք որ ազնիւ ազջիկներ են . պարկեցտ մօր զաւկըներ , համեստ և ամօնիած , հեռու կենան պարելէն՝ թէ որ չեն ուզեր իսկնց մատրութիւնը կորացնցընել ու հոգինին սպաննել , : Ուրիշ տեղ ալ ինչ շարիքներ որ սովորաբար առաջ կուգան պար պարելէն , և ինչ մեղքերու վասնդըլլան . երկան բարբակ ստորագրելէն ետքը՝ իսպան ասանկ կը լմոնցընէ . “ Ուկրեմն ինչպէս կրնամ ասանկ վասնդաւոր սովորութեան վրայ շափաւոր կերպով խօսիլ . ինչպէս կրնամ լուել առանց պարոքիս գէմ ընելու . ինչպէս կրնամ ասանկներուն վրայ բաւական արցունք թափելու , :

Ուկրիշ ամմեն Յօն և Լատին սուրբ հարք ալ ասոնց պէս կը խօսին . բայց ամմենուն խօսքերն ալ հռն թէ որ ուզիմ ըսելնէ , զի լմոննար . ամմենքը մէկը բան կըսէն

որ պար պարելը մեղքերու մեծ պատճառ է , մանաւանդ անհամաս մեղքերու , պար պարելը սատանաներու ժողովք է , անմեղներու կոտորած է , դժոխին առն է , կլորակ մըն է՝ որուն կեցրոնը սագայէլն է : Աւրեմն թէ որ սուրբ հարք որ այմէ լուսաւորեալ են , որոնք ած մեղի առաջնորդ ու վարժապետուեր է , և կուզէ որ մեր վարքն իրենց վարքին յարմարցընենք . ամմենքն ալ ասանկ կը սորվեցընեն . թէ որ ածաբաներին ալ անոնց հետեւելով պար պարելն ինչ կերպով որ սովորաբար կը լլուի՝ վասնդներով ու մեղքերով լեցուն է կրսեն . թէ որ ածաբաններուն ըստածին պէս նաև ամմեն բարեպաշտ և երկիւղած անձինք պար պարելը վար կը զարնեն , քրիստոնէի մը չի վայելը կրսեն . ինչուան մեծն գերասոն , որուն վարդապետութիւնն ու բարեպաշտութիւնն այնշափ երևելի է . չէ թէ միայն կրսէ որ պարելու ատեն դրեթէ միշտ մեղքեր կը գործուին , այլ նաև աս ալ կրսէ որ “ Երրոր էրիկ մարդիկ ու կնկտիք , մանչ և աղջիկ , պարելու կելլեն . անոնց հետ մէկտեղ ամմեն տեսակ մեղքերն ալ պար կը բռնեն , . ու Բելլասրմինոս ալ կրսէ , “ Երրոր չնու . թիւնն ու պոռնկութիւնը գէշ բան է , չեմ գիտեր որ ինչպէս պար պարելն և արք և կանայք մէկտեղ ցած կրտելը կրնայ գէշ բան ցըլլալ . որովհետեւ աս շատ գիւրաւ կը գրգռէ շնութիւն ու պոռնկութիւն ընեւ , . ուրեմն , նորէն կրսեմ , թէ որ ամմեն սուրբ հարք , ամմեն ածաբաններն , ամմեն բարեպաշտ և երկիւղած անձինք ասանկ կրսեն . ինչպէս կրնայ մէկն երեսկայել և ըսել ալ համարձակ որ պար պարելը գէշ բան չէ , անմեղ զրօսանք մըն է :

Կան ալ որ պար պարելը գէշ բան է ըսողները իրզ ձահար կը սեպէն . պղոխի խելքով մարդիկ են կրսեն . աշխարքիս բաներուն փորձ չեն , ամմեն բան իրենց գէշ կերևնայ կրսեն : Թերեւս սրբոց հարց համար ալ կրսեն որ խիստ երկիւղած մարդիկ էին . խղճմատանքնին խփու փափուկ էր , ամմեն բանէ կը վախնային , անոր համար պար պարելն ալ մեղք կը սեպէին : — Ատանկ է նէ . թող մտիկ ընեն անանկ մարդումը՝ որ բոլոր աշխարհն ամմենէն գիտուն , ամմենէն խելացի . աշխարքիս բաներուն ամմենէն փորձ կը ճանչնայ . անանկ մարդու մը՝ որ ամմեն բանին չափն ու կշիռը գիտէ , խստութիւն

ամմնելին չունի , ոչք կը գոցէ թող կուտայ ան ամմն բանն որ կրնայ թող արուիլ : Կուզեմ ըսել Բենեդիկտոս ԺԴ Հռովմայ քահանայապետը , որ պար պարելու վրայ որբոց հարց խօսքերն՝ ածաբաններուն ու բարեպաշտ մարդկանց ըսածներն յիշելէն և տքն , աստեղ վճիռ կուտայ . “Կարելի չէ կերպով մը արդարացնել պար պարելն՝ ինչպէս որ հասարակօրէն կը լլուի . վասն զի գոնէ մերձաւոր առիթ է մեղք գործելու , և անտեղ դէշութիւն մը ունի՝ որ չի կրնար բարեպաշտութեան սնգուրով մը ծածկուիլ : Ուստի ամմն կերպով կը յանձնէ ժողովրդապետներուն ու քահանաներուն որ պար պարելէն զգուշացընեն զամմնըը , ցցընելով ի՞նչ մեղքերու սովորաբար առիթ կը լլան :

Թէ որ աս ալ չի բաւեր նէ , մտիկ ըրէք Փեթրարքաին պէս աշխըրքիս բաններուն փորձ եղող բանաստեղծի մը , որ այնչափ միրահարական ոտապաւորներ ալ շինած ունի . կը տեսնէք որ ինքն ալ պար պարելը վար կը զարնէ , և անհամեստ մեղքերու առիթ է կը սէ : Իր խօսքերը ձեզի բերեմ որ հաւասար . “Պար պարելու ատեն զուարձութիւն մրայն չէ պարողներուն զգացնն , այլ զգայական հեշտութեան սկսուածք մը : Ան մանչ և ազջիկ մէկտեղ դառնալները , մէյմը դիմացէ դիմաց դալ՝ մէյմը փախչիլն , ան մէկզմէկ դրկելներն ուրիշ բան չէ՝ բայց զգայական հեշտութեան սկիզբ մը , հոն ձեռքերնուն ամմն համարձակութիւն կուան դպչելու , աշուշնուն՝ նայելու , լեզուըներնուն՝ նշանական խօսքեր ըսելու և զուարձախօսութիւններ ընելու , անկաձնելնուն՝ ան սիրա որսացող խօսքերը լսելու , ան անուշ նուագարանները մտիկ ընելու՝ որ մարդը կը զմայէցնէն : Ան սառուներնուն արուեստով շարժմանքն ու մարմնոյն բոլոր անդամոցը դիրքը մարդուն զգայական կրքերը կը չոյէ ու կը դրդու : Ա՛լ դէն ան է որ՝ պար բանելը սովորաբար դիշեր ատեն կը լլայ որ համեստութեան թշնամի է , և անկարդութիւններու բարեկամ : Եւ աս ամմն բաներն որ բազախոհութեան առիթ են ու դրդիռ անհամեստութեան , աս ամմն բաներն որ կորսնցնել կուտան մարդուս վախը սոսկումն և ամօթը՝ ցընելու համարձակութիւններ ընելու , աս ամմն բաներն որ մեղանշական հեշտութիւններ են , պարելու և զմօսանքի աղէկուկ ա-

նունով մը կը պարտըկուին , , , Եսքը խօսին ասանկ կը լընցընէ . “ Այնչափ ստոյդ է պար պարելուն անտակութեան դրդիռ ըլլալն որ , եթէ անառակութիւնը վերնար նէ աշխըրքէս՝ պար պարելը կը գադրէր , , :

Սիրելի որդիքս , ուրիշ անգամներ ըսի ձեզի ինչ ասատիկ ուժ ունին անպարկեշտ նայուածքներն ու խօսակցութիւնները , աարասեռ անձանց մէկմէկու գըպջլներն և ընտանութիւնը , բջջախոհութեան կրակը մարդուս սրտին մէջ բռընկցընելու , անհամեստ մնջքեր գործելալու : Ուրեմն թէ որ աս բաներն ինքիրենուն ալ այնչափ ուժ ունին մեղք գործել տալու , հապանիչափ աւելի երբոր ամմենքը մէկաեղ կուգան , և անանկ ատեն որ մէկ դիէն երգերն ու նուագարանները մարդուն սիրող կը վառեն և ոգիքը կը գրդռեն , մէկալ դիէն ալ գիշերը կօգնէ անհամեստութե՛ , ու կարծես որ ամմեն բան օրինաւոր կընէ . անանկ ատեն որ ամմենքը կերած խմած գլուխնին տաքցած է , ու զգայտկան կլքերնին ոտք եւած է , և անանկ անձանց հետ ալ և ուրախութիւննին՝ որ զարմանալի հոգեոր անձինք չեն : Վասն զի ովկ են ասանկ հանդէսներու վազող գնացողները . աարակոյս չիկայ որ ջերմուանդ ու բարեպաշտ խաթունները չեն , համեստ և ամօթիւած մանչ և ազջիկ զաւկըները չեն . ինչու որ ասանկ երկիւզած անձինքները գիտնալով որ պար պարելէն հոգեոր շահ մը շըլլայ՝ ու մեծ վնաս կըլլայ . չեն երթար անանկ հանդէսներու : Ուրեմն աս ամմեն ըստած պարագաներուս մէջը կարելի բան է որ թէ պար պարողներն և թէ աեսնասղներն անզցայ կենան , մեղք չիգործեն կամ գոնէ զիրենք վառնդի մէջ չիդնեն մեղանչելու , գործքով ալ շըլլայ նէ՝ գոնէ մորով ու սրտով : Սուրբ Հերոնիմոսին խօսքն ըսեմ . “ Զեմ՞ հաւտար ըսողներուն որ չեն մեղանչեր . թէ որ Դաւիթ աեսնելով միայն ինկատ , ինչպէս կիրայ չիյնալ կարիճ մը դպչելով ու գըրկելով , , : Ինչպէս կարելի է հաւտալ որ պար պարելն ինչպէս որ հիմայ կըլլուի՝ գոնէ մերձաւոր առիթ չըլլայ շատ մեղքերու . թէ որ ասիկայ մերձաւոր առիթ չէ նէ , աշխըրքիս մէջ ուրիշ մերձաւոր առիթ՝ ուրիշ մեղքի վտանդ չի մնար , ուրեմն պարապ աեղք Քն տէրն մեր կը խրատէ զմեղ որ աշուշնիս ինչենք , պարապ տէպ կըսէ որ ձեռուընիս ու սառուընիս կտրենք երբոր մե-

զաց առիթ կըլլան մեղի . վասն զի թէ որ աչուշնիս ձեւ .
ուշնիս ու ոտուշնիս պար պարելու ատեն՝ ուր որ ամեն
համարձակութիւն սւնին՝ մեղքի առիթ չեն նէ , ամ-
նեին ուրիշ պարագայի մը մէջ չեն ըլլար :

Հայրեր ու մայրեր , աս բանս ալ քիչ մը մտածեցէք ,
ու խոքը կը լընցնեմ : Ի՞նչ կըսէիք թէ որ կարիչ մը
աներնիդ գար և աս համարձակութիւնները ձեր կնո-
քը կամ ձեր մէկ ազդիկ զաւկին հետ ըներ . տարա-
կոյս ջեկայ որ կը վազնետէիք զննքը : Հապա ի՞նչպէս կը
թողուք աս բաներն աւելի վանդաւոր պարագանե-
րու մէջ ընելու : Ուրեմն գուք գատաստան ըրէք , ես
խոք տուփ որ վճիռ ջիտամ : Գուք գատաստան ըրէք որ
ի՞նչ պատասխան պիտի տան այ որոնք որ պար պարե-
լու հանդէսներ կը պատրաստեն , հրաւերք կընեն , կամ
կը թողուն աներնուն մէջ պար պարել . որոնք որ
խաթուններնուն կամ զաւկներնուն հրաման կուտան
պարելու : Հազարաւոր մեղքերու համար պատասխան
պիտոր առն , որոնց պատճառ կըլլան . հազարաւոր
մեղքերու ալ , որոնք կրնային արգիլել ու չարգիլեցին :

Բայց գիտեմ ինչ կըսէն . Սուրբ Սալեզացին , ան
մեծ սուրբը , հրաման կուտայ պար պարելու , և աս
սովորութիւնն աշխարհքս մէջ միշտ եղած է . մենք ալ
այսչափ անդամ պարեր ենք առանց մեղաց . պէտք է
որ քիչ մըն ալ զուարձանանք , ի՞նչ պիտոր ընենք ձմ-
ռուան երկան իրիկունները : Ասոնցմէն 'ի զատ պէտք
է ալ որ ազդիկ զաւկներնիս երկնան ու ճանցուան ,
թէ որ չէ զիրենք տանող չեն գտներ . մէյմըն ալ շաա
անդամ պար պարելէն բարիք կըլլայ , մէկմէկու հետ
առելութիւն ունեցողներ կը հաշտուին , ազէկինամու-
թիւններ կը յաջողին : Ասոնք ամմենն ալ թողունք ,
շատ անդամ պատշաճողութիւնն ալ կը բերէ որ պա-
րենք , ինչպէս թէ որ բարեկենդանին ու հարսնիքի
առեն պար պարողներ չըլլան նէ : ի՞նչ բարեկենդան
ի՞նչ հարսնիք կըլլայ անիկայ : —

Լսեցիք աս ազուտոր առարկութիւնները . բայց հի-
մայ առեն ջիմնաց որ առողու պատասխանը տամ . ու-
րեմն ասանկ ընենք : Առ ամմեն բաները մաքերնիդ պա-
հեցէք եկած կիրակուան համար , որպէս զի տանց
պատասխանները լսէք . բայց նորէն ձեզի պիտի թողում
որ գուք գատաստանն ընէք , արգեցք պար պարել
պէտք է թէ չէ , պար պարելն ազէկ բան է թէ գէշ :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽԵ ·

Նորին նոյն բանին վրայ :

|| ուրբ եկեղեցւոյ , արբոց հարց , ածագաններուն ,
ամենն երկիւզած ու բարեպաշտ մարդկանց , ու նաև
աշխարհասէր մարդկանցմէ մեկուն , պար պարելու գէմ
ըստծ բաները լսեցիք : Հիմայ նայինք անիկոյ պաշտ-
պանողներն և անմեղ զրօսանքի մը աեղ գնողներն ինչ
կըսնեն :

Իրենց ան մեծ փաստին որ պար պարելն անտարբեր
բան մըն է կըսեն . անցած կիրակի պատաժմանը առւի՝
ասանկ զանազանութիւն ընելով : Պար պարելն ըստ
ինքեան , այսինքն նիւթականապէս անտարբեր բան մը
ըլլալը կընդունիմ . բայց բարոյականապէս , այսինքն
պար պարողն համար անտարբեր բան մը ըլլալը չեմ
ընդունիր : Կամ ասանկ ըսեմ . Պար պարելն անտար-
բեր բան մըն է մոտի մէջ . բայց գործքի եկածին պէս՝
անտարբեր չի մնար : Աս զանազանութիւնը անանկ
բերաննին կը դոցէ պար պարելը պաշտպանողներուն ,
որ ուրիշ ըսելիք չունենալով նր Սալեղացիին վկայու-
թեանց կապաւինին . անանկ մեծ սուրբն , աւետարա-
նական կատարելութեան անանկ մեծ վարժապետ ,
պար պարելու հրաման կուտայ կըսեն . ուրեմն պար
պարելն անմեղ զրօսանք մըն է :

Ազէկ է , թէ որ ասւրի Սալեղացին պար պարելու
հրաման կուտայ նէ . պարեցէք սիրելի որդիքս , ես ալ
ձեզի հրաման կուտամ : Բայց եկուր նայէ որ ատանկ
ըսողները կամ սուրբ Սալեղացիին գիրքը չեն կարգա-
ցեր , կամթէ որ կարգացեր ալ են նէ՝ չեն հասկըցեր :
Ճեռք առնենք ան իր ոսկեզէն գիրքն որ Աստուծունէ
կը կոչուի , կարգանք ուշադրութեամբ ուր որ պար
պարելու վրայ կը խօսի , աեսնենք ինչ կըսէ : Ասանկ
կըսկսի խօսելու . “Պար պարելն ըստ ինքեան մաս-
ծելով անտարբեր բան մըն է . բայց գործադրութեան
եկածին պէս ինչ կերպով որ սովորաբար կըլլուի , ամ-

մն պարագաներն անանկ գեշութիւն մը կուտան իրեն ,
որ ծանր վտանգ կը բերէ հոգւոյն , : Ուրեմն սուրբ
Սալեղացին ալ կը հաստատէ եղեր պարելը խիստ
վտանգաւոր բան ըլլալը . ըսել է որ բարի քրիստոնէի
անվայել բան է , վասն զի քրիստոնեայն պարտըկան է
հեռու կենալու չէ թէ միայն մեղքէն՝ այլ նաև մեղ-
քին մերձտւոր վտանգներէն : Իսկ թէ ինչ բանէն ա-
ռաջ կուդայ առ վտանգը՝ նոյն սուրբին մտիկ ըրէք .
“Պար պարելը գիշեր ատեն կըլլափ , որ որշափ նրագ-
ներ ալ վասեն նէ՝ բաւական լցո քլլալը . անանկ
վտանգաւոր զրաստիքի մը մէջ՝ շատ գիւրին է որ մութը
կերպ կերպ չընելու բաներ ընել տայ : Գրեթէ բոլոր
գիշերն արթուն կանցընեն պար պարողները . ուստի
հետեւալ տռաւառան ամբողջ կորսընցընելով այ ծառայ-
ութենէն կը պտիսին : Կարճ խօսքով ցորեկը գիշեր
կընեն , գիշերը ցորեկ , ու խենթ զրաստիքի մը համտը՝
բարեպաշտաւթեան գործքերը մէկդի կը մտէն : Պար
պարելը մեծ ունայնամիրութեան ալ պատճառ է . այր
և կին՝ մանչ և ազշիկ՝ ամմննքը մէկմէկէ աւելի կը ջա-
նան ունայնամիր ըլլալ . և առ ունայնամիրութիւնը
խիստ կը արամտդրէ զիրենք մէկմէկու հետ սիրահա-
րուելու , որ է սովորական հետևանքը պար պարելուն :
Աս խօսքերէն բաւական կիմանաք որ սուրբ Սալեղացին
պար պարելն աղջէն բան է կըսէ թէ գէշ . բայց ալ ա-
ռաջ երթանք . “ ինչ որ բժիշկները սունկին վեայ կը-
սեն , ես ալ նոյն բանը պար պարելուն վեայ կըսեմ որ
ամմննէն ազէկն ալ ուտելը գէշ է , :

Ասկէց աւելի ինչ կրնար ըսել սուրբը՝ պար պարե-
լուն վտանգն ու գեշութիւնը ցընելու համար , ըսել
է որ պար պարելու մէջ մեղքը պակաս չէ . ուստի պէտք
է փափչիլ անկէց : Ուրիշ բացառաւթիւն ցըներ բաց
տնկէց որ խիստ քէշ կը պատառէի . այսինքն երբար մէկը
չուզեր պար պարելու երթալ , ու կամ երկանը և կամ
ծնողաց հնազանգելու համար կը հարկաւորի երթա-
լու . ինչպէս որ կան ասանկ անխոսէմէրիկ մարդիկ ու
ծնողք , որ զաւկընին կըստիպէն պար պարելու : Բայց
ան ատենը կամաւոր ցըլլալով վտանգն , երբոր իրենք
իրենց կողմանէ ընելու զգուշութիւննին կընեն , ած ալ
իր չնորհքը կուտայ որ մեղքէն խալքին : Բայց այսու
ամմնայնիւ որովհետեւ պար պարելը լըննալէն և ոքն

ալ վասնդները չեն դադրիր, մոքերնուն մէջը աեւածնին ու լսածնին կը պազտի, երեակայութիւննին ան բաներէն ապքցած կը լլայ, ուստի չուղելով գնացողներուն ալ բաց 'ի ուրիշ խրատներէն որ կուտայ՝ բարի գիտաւորութեամբ երթալու, հոն ամմնն համեստութիւն պահելու, և որչափ կարելի է նէ՛ կարճ ընելու պարելը, սրպէս զի սրտերնին չի կպչի տնոր, մտի ըրէք ինչ խրատներ ալ կուտայ պարելէն եռքն ընելու “Մատծեցէք, կըսէ, նախ որ ձեր պարելու ատենը որչափ հոգիներ գժոփիքին մէջը կայրէին պարելու պատճառաւ և պարելու ատեն գործած մեղքերնուն համար: Երկորդ որ ձեր պարելու ատենը որչափ կրծաւորներ ու կուտանք ու բարեպաշտ քրիստոնեաներ աղօմքի և ած օրհնելու հետ էին, ուստի որչափ աւելի տղէկ կրնայիք անցընել ան ժամանակն որ պարելու անցուցիք: Երրորդ որ ձեր ուրախ զուարթ պարելու ատենը որչափ խեզմեր հոգեվարքութեան մէջ էին, որչափ արք և կանայք տներնին կամ հիւանդանոցները ցաւերու կակիծներու մէջ կը հառաջէին, և ինչպէս որ գուշ ամմնին իրենց վրայ կարեկցութիւն չունէիք, օր պիտի գայ որ գուշ ալ հառաջէք պիտոր, և ուրիշները պար պիտոր պարեն, ամմնին կարեկից ցըլլան պիտոր ձեզի: Չորրորդ որ ձեր պարելու ատենն, ած՝ սուրբ ածածին՝ հրեշտակներն ու սուրբերն ինչ աշքով կը նայէին առ ձեր անմիտ ու ծագուական զբաղմունքը: Հինգերորդ որ ձեր պարելու ատենը՝ մահերնիդ կը մօտենար, ան մահն որ զձեզ աշխարքէս ան սոսկաց յաւիտենականութիւնը տանի պիտոր, ուր որ կամ միշտ վայելք և կամ միշտ տանջանք պիտի ունենաք,, Սառնեն սուրբ Սալեզացին առւած խրատներուն: Հիմայ աս ամմնն բանը լսելէն եռքն՝ ինչպէս կրնայ ըսել մէկն որ սուրբ Սալեզացին հրաման կուտայ պար պարելու, կը հաւնի պար պարելը: Բայց կուզէք եզեր անանկ սեպել, ուրիմն սուրբին ըստին պէս ըրէք, կը տէ թենեղիկառու ԺԴ մծ քահանայապետը. իսկ որովհետ անոր ըստին պէս ընող մէկը չես գտներ, ուրիմն մէկուն ալ հրաման ցիկայ պարելու, վասն զի ամմնեւն ալ վնասակար է, մղք գործելու առիթ է:

Բայց պարելու սովորութիւնը միշտ եղած է, միշտ

ամմեն տեղ պարեր են մարդիկ ու կը պարեն, մանաւանդ բարեկենդանին. ուրեմն ի՞նչու մենք ալ չկը նանք պիտօք քիչ մը պարելու : —

Պարելը սովորութիւն եղած է, համ. բայց ուրիշ այն շափ սովորութիւն եղած բաներ ալ կան, բամբասանք . ատելութիւն, պարապ կենալ, և ասոնց նման չար առ վորութիւններ. գժոխք երթալն ալ սովորութիւն եղած է . ուրեմն աս ամմեն մեղքերն ալ ընենք, գժոխք ալ երթանք, սովորութիւն յարմարելու համար : Պար պարելը սովորութիւն եղած է, բայց ո՞վ խսթեր է առ սովորութիւնը : Երբոր սուրբ հարք կը սեն որ ստանային խոթածն է, հեթանոսներն կռապաշտերէն մնացած է, ո՞վ կրնայ ըսել որ աղեկ սովորութիւն է ատիկայ, և կրնայ մէկն աս սովորութիւնը հետեիլ : Չէ, հետեւու չէ, անկարգ սովորութիւն է : Վասն զի սովորութիւն մը աղեկ ըլլալու համար՝ ածային ու բնական օրէնքի գէմ պիտոր չըլլայ . ուրեմն երբոր ած ալ՝ բնական օրէնքն ալ կը հրամմեն որ չէ թէ միայն գէն չէն փախչնք, այլ նաև գէշին մերձաւոր վանդներէն . երբոր յայտնի բան է որ պար պարելն ինչ կերպով որ սովորաբար կը լուի՝ խիստ վասնաւոր զրօսանք մըն է և շատ մեղքերու առիթ, ուրեմն պարելու սովորութիւն չի կրնար աղեկ ըլլալ, գէշ և անկարգ սովորութիւն է . խիստ վնասակար բան է, ամմեն և կեղեցական կանոնները կարգիւն . վասն զի որչոփ ալ հին ատենէն եկած ըլլայ . ամենեն սովորութիւն չի կրնար ըստեիլ, այլ մոլորութիւն :

Մէկմըն ալ՝ նայինք ո՞վ են պար պարողները, պրգեզ լաւ մարդիկ, բարեպահ խաթաւներ, համստ և ամօթխած մանչ և աղջիկ զաւկըներ : Չէ, ասանկները գիտնալով որ ինչ վնասակար բան է պար պարելը, չեն հետեւր աս սովորութեանը : Գիտէք պար պարել սիրողները որսնք են . անսնք որ աւետարանին տուած կանոններովք չեն ապրիր, աշխարքիս կանոններուն ու սովորութիւններուն եք հետեւն, մէկ խօսքով աշխար . հասէր մարդիկ : Հիմայ ասոնց ետևէն երթալը իողձ մտանք է, ասոնց ըրտածին յարմարիլ ինչլք է . կրնայ մէկն ըսել որ այնչափ մարդիկ կը պարեն՝ ես ալ կրնամ պարել : Սուրբ գիրքը չըսեր որ շատերուն ետևէն չերթանք գէշութիւն ընելու, շատերուն ըրածը ցնենք .

“Մի յօժարեացիս ընդ բազումս ՚ի չարիս,, . (Եւ . իդ . 2:) Վրիսասս տէրն մեր չքակեր որ չար օրինակներէն փախչնք . “Այս աշխարհի ՚ի գոյթակլութեց,, . (Մալ . մը . 22:) Պօղոս առաքեալին բերնովն ալչըսեր որ աշխարքիս սովորուներուն եաւէն երթալը՝ աշխարքիս հետ բարեկամ ըլլան՝ այ հւա թթշնամի ըլլուկ . “Ո՞չ գիտէք զի սէր աշխարհիս այսորիկ թշնամունէ և առ ած,, . (Ց . դ . 4:) Առորբերուն տուած խրատն ալ աս չէ՞ որ քրիստոնէից շատերուն եաւէն երթալը՝ աշխարքինք . վասն զի մեծ մասն ազէկ վարք չունին , անոր համար Քն տէրն մեր ըստ որ “Բազումք են կոչեցեալք . և սակաւք են ընտրեալք,, . ուստի քիչերուն և այմէ վախցողներուն հետեւնք . թէ որ կուղենք անոնց հետ փրկուիլ . “Կեաց ընդ սակաւս , և թէ կամիս ընդ սակաւս փրկիլ,, . ի՞նչ պէս սուրբ Գեարոս ոսկիտասնը կըսէ : Ուրեմն երբոր մէկը ճշմարտութիւնը հասկըցած է . ինւլքը սրաւկած է որ սկար պարելը սատանային խոթած սովորութիւնն է . երբոր մէկուն խւլքը պառկած է որ սկարելու զրուանքը վասնգներով ու մեղքերավ լիք է . անսգուտ է կըսէ սուրբն Օգոստահնոս՝ սովորութիւնը պատճառ բերել , ըսելն որ սովորութիւն է :

Բայց իրաւ չէ , կըսէն , որ պար պարելն այդշոփ վասնգներ ունենայ , այդշափ մեղքերու պատճառ ըլլայ . մենք այնշափ անգամ պար պարեր ենք առանց ատ մեղքերը գործելու . և ոչ վասնդի մէջ գանուեր ենք մեղանչելու : —

Ապրիք , անանկ է՝ դուք մարմաւոր հրեշտակներ էք . բայց սուրբ Հերոնիմոս չի հաւատար ըստածնուգ . գիտէք . “Չեմ հաւատար , չեմ հաւատար որ առանց մեղաց խալքսին,, կըսէ : Վասն զի թէ որ Դաւիթ մարդարեին պէս սուրբ մարդը մէկ նոյելով մը մեղքի մէջ ինկաւ , ի՞նչպէս կարելի է հաւատալ որ չի մեղանչեն աշխարհասեր մարդիկ ու կնկախիք մէկառ զուրախ զուարթ պարելու տաեն , երբոր ամմեն կլքերնին ոտք ելած է , ամմեն համարձակութիւն կուտան իրենց նայելու խօսելու լսելու դպչելու և ամմեն վասնգաւոր բաներ ընելու . “Ոչ հաւատամ . ոչ հաւատամ,, կըսէ պան

Հերոնիմոս : Այսու ամենայնիւ եկուը ես տառ ալ հաւտամ, այսինքն ինչուան հիմայ առանց մեզաց պարելնուդ . բայց կըսեմ որ եթէ շարունակեք նէ , եղբ ետքը կըսերիդ կարթըննան , դուք ալ կըսկսիք մեղան շելու . պղինձէ շինած է մարմիննիդ , չէ նէ քարէ կամ փայտէ : Մէրմըն ալ՝ ի՞նչ օգուտ քանի մը հոգեւոյ ան զգայ ըլլալէն . շատ շատ՝ ան մէկ հոգիին համար պար պարելը վնասակար ըլլար եղեր , բայց առով պար պարելն անմեղ կըլլայ . մէկ երկու հոգիէն պիտոր ցի չտ փենք պար պարելուն ի՞նչ ըլլալը , վասն զի մէկ երկու հոգին ամմենուն կանոն չեն կրնար ըլլալ . “ Մի ծի ծառն գորուն ոչ առնէ ,, կըսէ առակը . հապա նայինք պիտոր որ սովորաբար պար պարելուն հետևանքներն ի՞նչ են . ու կը տեսնենք որ հասարակօրէն խիստ միա . սակար բան է , և շատ մեղքերու . առիթ : Ուրեմն պէտք է ըսել որ պար պարելը ոչ եղած է և ոչ կրնայ ըլլալ քրիստոնէի վայել զբօսանք : Ուրեմն թէ և քանի մը հոգի գանուեին որ պար պարելէն իրենց վտանգ մը չըւ լայ , բայց այսու ամենայնիւ պար պարելն ի՞նչպէս որ սովորաբար կըլլուի . ծանր մեղքէն ցի խալքափիր . ուստի որոնք որ կը պարեն , որոնք որ ալ պատճառ կըլլան պար պարելու , ծանր մեղք կը գործեն , վասն զի գործակից կըլլան ան ամմեն մեղքերուն՝ որ պարելու ա տեն կամ անկէց կը հետեին . ուստի հոն նուագարան զարնողներն ալ կը մեղանչեն , որովհետե առանց անոնց պար պարել ըլլար :

Պար պարելուն մեղքի պատճառ ըլլալը՝ միայն ան համեստ մեղքերու վրայ մի իմանաք : Իրաւ՝ ասոնք ու ըիշ մեղքերէն աւելի դիւրաւ կը պատահին , թէ խորհրդգով . թէ բանիւ և թէ գործքով . բայց ասոնցմէ ի շատ որչափ ուրիշ չարիք ալ կը հետակին , որչափ տեսակ տեսակ մեղքեր կըլլան : Կիրակի օրերն աս պատճառաւ շատ անգամ առանց հոգեորի մեղքերավ կանցին : Ի՞նչ աստակ մսխելներ պարապ տեղք . թէ առաջ տիրոջ կողմանէ՝ որպէս զի պար պարելու հանգէող փառաւոր ըլլայ . և թէ հրաւիրուածներուն կողմանէ՝ որպէս զի մէկմէկէ ազէկ երենան . բայց ան պատճառաւ տանը հարկաւոր բաներն՝ աղցատին օգնելը պակաս է եղեր . հոգ չէ : Ի՞նչ ժամանակի կորուտ , որ հարկաւոր և օգտակար բաներու կրնայ ծառայել . վասն

Դի քիչ մը ատեն հանգիստ ու զրառանք ընկլը հերիք
սեպելու տեղը՝ բուրդ դիշերը պար պարելու կանցնեն,
ու հետեւալ օրն ալ բանի հետ չեն կրնար ըլլալ։ Ի՞նչ
շափազանց ուտելի խմելներ ան պատճառաւ։ ի՞նչ բամ-
բասանքներ, ի՞նչ ծաղրածութիւններ եղբայրսիրութե-
քէմ։ Խակ ունայնասիրութեան՝ շափ ցիկայ. ան ատենն
է որ մանաւանդ կնկաիք և աղջիկ զաւկըներ ամմն
ջանքերնին կրնեն հագուելու կապուելու և շար-
ժուածքի կողմանէ, որպէս զի ամմնուն աչքն իրենց
կոյ նայի. ած պահէ որ ուրիշ բազմանքներ ալ սրբ-
ամբնուն մէջ տեղիք ցնդանէ. բայց սուրբ Ագուինա.
ցին կըսէ որ կնկան մը կամ աղջկան մը էրիկ մարդ-
կանց համայ ըլլալու և անոնց սիրան որսալու համար
շարգարուիլն՝ առանց մեղաց շրլլար։ Ո՛չշափ հայրեր
ու մայրեր պար պարելու կերթան, ու զաւկըներնին
տունը կը ձգեն, առանց վրանին աչք ունենալու։ Ո՛Ռ-
շափ ծոցուոր կնիկներ պարելու պատճառաւ զաւկը-
ներնուն արունը կը մանեն։ Ո՛Ռշափ մայրեր ան պատ-
ճառաւ զաւկընին որորոցի մէջ կը թողուն որ ճշւայ
առանց կոմիթի։ Ո՛Ռշափ նախանձ ու կասկած մէկը մէ-
կային գէմ, ո՛Ռշափ գայթակղութիւն ու շար օրինակ
առլ և առնել։ Ո՛Ռ մէկն ըսեմ, լըլննալիք չունի թէ որ
պար պարելու պատճառաւ եղած մեղքերուն ամմնն
ալ համրել ուղեմ նէ։

Հիմայ թող դան պար պարելու ջատագովներն ե
ըսեն որ պար պարելին բարիք ալ կըլլայ եղեր, մէկմէ-
կու երես տեսնել չուզողները պարելու ատեն կը հաշ-
տուին եղեր, ազէկ ազէկ ինամութիւններ հոն կը յա-
ջողին եղեր։ Ի՞նչ են առ բարիքներն այնշափ մեղքե-
րուն՝ այնշափ չարիկներուն գիմացը. օրինաւոր բան է
չարիք ընել որ բարիք հետեի, “Արասցուք զշարն, զի
եկեցէ բարի, , :

Ասկէց յայտնի է ծնողաց սխալմունքն ալ որ զաւկը-
ներնուն կը թողուն ստէպ պար պարելու երթալ, ու
հոն մէկուն մէկալին հետ սէր և ընտանութիւն ալ ընել,
պէտք է ճանցուին՝ զիրենիք առնող դանելու համար
ըսելով։ Ո՛ւր լսուած բան է որ աղջիկներնին կարգե-
լու համար հարկաւոր է եղեր պար պարելու հանել
զիրենիք, թողուլ որ սէր և ընտանութիւն ընեն մէկուն
մէկալին հետ, զիրենիք հազարումէկ մեղաց վտանգի

մեջ գնել։ Ա՞ս է կերպը զիրենք պատրաստելու որ նք պատկին շնորհքն ընդունին։ Ասոր համար է որ այդ- շոփի պատկներ անյաջող կերթան, աղեկ ետք չեն ու- նենար. “Կին բարեբարոյ մասն բարի. ’ի բաժին եր- կիւղածաց տեառն տացի,, (Սէր, իշ. 3.) կըսէ սուրբ գիրքը. այսինքն աղեկ հարս մը գտնելը մեծ բախտ է, բայց ած աղեկ ու բարեպաշտ մարդկանց միայն կուտայ- ատ բախտը։ Ասանկ ալ աղեկ փեսայ մը գտնելը մեծ բախտ է, բայց ած համեստ ու բարեպաշտ աղջիկնե- րուն միայն կընէ ատ շնորհքը։

Բայց միտքը բարի է կըսեն, մենք պարելու ա- տեն՝ պարելէն ուրիշբան չենք մտածեր, քիչ մը ցաթ- կըռտել կուզենք զուարձանալու համար։ — Ատանկ է, եկեք ուրիշն, պարեցէք որչափ որ կուզեք, բայց աս թէութեամբ որ պարտններն ու մանչ զաւկըները վլտա պար բռնեն, խաթուններն և աղջիկ զաւկըներն ալ զատ։ Խսոր ինչ կըսէք, անժուր ապուր կըլլոյ կը- սէք, անանկ չի. ատ ալ պար պարել է կըսէք, ինքի- րենուս ամմեն օր ալ իրնանք ցաթկառել։ Ո՛հ, գէշ նշան. ուրեմն ուզտծնիդ պարել միայն չէ, ցաթկռա- տելը չէ՝ որ ձեզի ախորժ կը բերէ. ուրիշ ախորժելի բան մը կայ հոն. ուրիշ գաղտնի վախճան մը ունիք սրտերնուդ մէջը, ծածուկ դիտաւորութիւն մը կայ մաքերնիդ. (թէ որ չէ, նոյնպէս ախորժելի կըլլար պա- րոններն իրենց մէջ ու խաթուններն ալ իրենց մէջ պա- րելը։ Ուրիշն Փեթրաբային ըստծն է. “ Անտուսկու- թիւնը վերցուր, պար ուարելը կը գադրի,, Հսել է որ անառակութիւնն է սովորաբար որ պարել կուտայ- Ո՛հ, հերիք էր որ պար պարողներն աղեկ հոգեոր կըր- թութիւն մը ընկեն, ու հոն առանձին այ տուած լու- սովը խղճմատնկնին քննիկն, կը տեսնէին որ քիչ քիչ ինչ մեղքեր գուրս կելլէին պար պարելէն առաջ ե- կած. ինչպէս շատերուն եղաւ, որոնք տաաջուց բանի- տեղ չելին դներ պար պարելը. Հերիք էր որ խելուընին աղեկ պատկած լլլար սուրբ աւետարանին ու քրիստո- նէտիան պարտքերնուն վրայ. հերիք էր որ մէյսը ոլլ- տանց առ ած գտունային, մէկէն մէկդի կը ձգեին պար պարելն. ինչպէս շատ պարտններ ու խոթուններ գար- ձի եկածնուն պէս՝ ձգեցին. վասն զի հանցան ու ձեռ- քով շօշափելու պէս իմոցան որ պար պարելը վատա-

կար ու իմստ վատանգաւոր զբօսանք մըն է , քրիստոնէի անվայրել :

Հիմայ լսենք պար պարելը ջատագովողներուն ետքի յուստահատութեան խօսքերը : Ի՞նչ , աղէկ մարդիկ ալ չե՞ն երթար պար պարելու . անանկ արժանապատիւ անձինք ալ հոն տեսեր ենք , որոնց պարաքն է բարի օրինակ տալ ուրիշներուն : Մեղքի առիթ՝ փորձութե վտանգ վիճակնելու ըլլաս նէ , ժամերուն մէջն ալ կայ . բայց անոր համար ժամ երթալէն ետ կենալու պարաը կան չե՞նք : Մէյմըն ալ քիչ մը շունչ ալ չտոննենք . մա նաւանգ որ բարեկենդան է՝ հարսնիքի տոտեն է՝ մարդ քիչ մը զուարձանայ պիտոր , առանց պարելու ցած . կըռտելու ի՞նչ համ կելէ : —

Ասոնք ըսողներուն խելքը սիրեմ . թէ որ երբեմն աղէկ մարդիկ ալ պար պարելու կերթան , կամ արժանապատիւ անձինք ալ հոն կը գտնուին նէ . գէշ կը նեն , իրենց պատուոյն կը վնասեն . անոնց ըրածը մեզի կանոն պիտոր ցլլայ . մեր կանոնը սուրբ գիրքն է , աւետարանն է . սուրբերուն առւած խրատն ու օդի նակն է : Իրաւ՝ ժամերու մէջ ալ մեղաց առիթ ու փորձութեան վտանգ կայ . բայց երկու տեսակ է վտանգը . մերձաւոր ու հեռաւոր . ժամերուն մէջ ե զած վտանգը հեռաւոր վտանգ է , պարտը կան չե՞նք անկեց փախչելու . թէ որ չէ՝ պէտք եր աշխարքէս ալ առնել քալել ինչպէս առաքեալը կըսէ . “ Ապա (թէ ոչ պարտ էիք և յաշխարհէ իսկ հլանելլա . (մ . Կ-ն . Ե . 10 :) Մէյմըն ալ որ եթէ մէկը ժամերու մէջ իր կողմանէ պէտք եղած պարկեշուութեամբը կենալու ըլլայ նէ , ած ալ շնորհքը կուտայ ամմեն փորձութիւններէն ազատ ըլլալու : Բայց պար պարելու մէջ եղած վտանգը մերձաւոր վտանգ է , և ով որ զինքն ան վտանգին մէջը կը դնէ՝ չի կրնար յուսալ որ ած օդնէ իրեն . ուստի ինչպէս որ գէշ կընէ չէ թէ միայն զինքը բարձրէն վար ձգողն՝ այլ նաև զինքն յայտնի վտանգի մէջ դնողը բարձրէն վար իյնալու . տասնկ ալ գէշ կընէ չէ թէ միայն պարելու ատեն մեղք գործովն՝ այլ նաև պար պարելու երթալով զինքն յայտնի վտանգի մէջ գնողը մեղք գործելու :

Դանք հիմայ անոնց որ պար պարելու համար հանդ շելու և քիչ մը զուարձանալու հարկաւորութիւնը

պատճառանք կը բերեն : Բայց նախ աս ըսկէք ինձի .
որո՞նք են պար պարելու այսուժի ետևէ եզրվները .
պաշտօն ունեցող զբաղած և առողութնէ ինչուան իրի .
կուն գրաւոր ու միտք հոգնեցրնող աշխատանքներու
հետ եղող անձինք են որ պար պարել կուզեն : Ասո՞նք
իրացընէ կարօտու . թի ունին քիչ մը հանգչելու զուար-
ձանալու , չունչ առնելու . վասն զի աղեղը շաա քաշես
նէ . կը կոտրի . բայց եկուր նայէ որ ասոնց մաքէն ալ
շանցնիր պար պարել , քիչ մը քալելու կելին , անմեղ
զբօանք մը կընեն . հերիք կը սեպեն : Իսկ պար պարե-
լու խենթ եղողները գիտէք որո՞նք են . անտիք որ պա-
րապ կեանք կանցնեն , բայց օրն առանց բանի գործ .
քի հետ ըլլալու , թէ որ բանի մը հետ ալըլլան նէ : ա-
ռանց աշխատանքի է : Ասանկներուն ինչ հանգիստ ,
ինչ զուարձութիւն . իրենց համար ամմնն օր բարե-
կենդան է : Բայց զուարձանալ կուզեն եղեր . զուար-
ձութիւն ըսածդ բաց ՚ի չափաւոր ըլլալէն՝ պէաք է որ
նաև անմեղ և անվես ըլլայ , չէ թէ վնասակար ու մե-
ջաց առիթ : Ուրեմն կուզեն բարեկենդան ըլլայ , կուզե-
նչ ըլլայ , ըլլայ , գրիստոնէին զբօանքը միշտ անմեղ
պիտուր ըլլայ : Ինչո՞ւ հարսնիքն ուրախ զուարթ չըլլայ
պիտոր եղեր առանց պար պարելու . քն տէրն մեր ալ
կանայ գալիխացւոց հարսնիքին գնաց բայց պար պա-
րող չիկար հան . Յակոբ նահապետին հարսնիքն ալ գի-
տենք . կըսէ սուրբ Ոսկերերանը . Տուբիայինն ալ գի-
տենք . Սառայինն և ուրիշներունն ալ , որ ուրախ
զւարթ հարսնիքներ եղան առանց պար պարելու . զն
զի թէ բարկենդանին . թէ հարսնիքի օրեր , և թէ ինչ
և իցէ ատեն , անմեղ զբօանքներ չեն պակսիր հանդ-
շելու . և զուարձանալու համար , ուստի հարկ չիկայ
անանկ վտանգաւոր զբօանքներու ետեկ իյնալ :

Ուրեմն խօսքս ասանկ լմբնցընեմ . լսեցիք պատճառ-
ներն որ սովորաբար պար պարելը ջտաագովելու հա-
մար կը բերեն , ու տեսաք որ ինչ փուծ պատճառներ
են : Հիմայ մաղերինիդ բերեք անցած կիրակուան լսած-
նիդ , այսինքն ինչ որ պար պարելու դէմ կըսեն ուրեր
եկեղեցին , սուրբ հարք . ճծարաւաններն , ու բարեպաշտ
անձինք , ինչ որ ալ բնական խելքն ու փորձը կը սոր-
վեցընէ . և եաքն ինքիրենուդ գատաստան ըրէք որ տ-
տանկ զբօանքն օրինաւոր բան է . կը վայլէ գրիստո-

Նէի . Հայրերն ու մայրերը պէտք է թողուն մանչ և աղ-
ջիկ զաւկըներնուն որ պարելու երթան , ու մանաւանդ
որոնք որ պղղիկուց պարել կը սորվեցնին զաւկըներ-
նուն նէ՝ աղջիկ է ըրտծնին : Իսկ թէ որ աղէկ չէ . գէշ
սովորութեան մի հետեիք . “Մի յօժարիցիս ընդ բա-
զումա ’ի չարիս ” :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԽԸ .

Թուգրոններու և խորիչքութեան վրա :

Են համեստութեան մեղքերու առիթ է պար պա-
րեց . բայց թատրոններն ալ անկեց վար չեն մնար , և
ասոնց ալ պաշտպանները չեն պակսիր : Թէ որ սրբա-
զան և առաքինական խաղերը միայն պաշտպանէին նէ ,
ես ալ իրենց հետ կը միանայի . վասն զի թատրոնական
խողերը թէ որ պէտք եղած կերպովն ըլլոն նէ , մա-
նաւանդ նր գրոցմէ կամ սրբոց վարքերէն առած պատ-
մութիւններու վայ , շատ օդտակար կը լլան , մարդուն
սիրոց կը շարժեն , առաքինութիւնն ընելու կը յարգո-
րեն , խրառէն աւելի աղդու են : Բայց չեմ գիտեր որ
ինչպէս մէկը կրնայ պաշտպանել հիմակուան խաղերն
որ սովորաբար կը խաղցուին թատրոններու մէջ , որոնք
այնչափ հոգեոր վնաս կընեն , և այնչափ մեղքերու
պատճառ կը լլան : Աս բանս ձեզի հասկըցնելու հա-
մար՝ հերիք եր ցցընէի որ պար պարելուն մէջն եղած
դասնդներուն շատը հոս ալ կայ , ունայնասիրութեան
յաղթանակը , սիրահարութեան վատանցները , վնասա-
կար բաններ աեսնելն ու լուելը՝ որոնք մարդուս կը քերը
կարթընցընեն . հոգեորէ պաղին և աշխարհական բա-
ներու խելքը միտքը տալ , և ուրիշ կերպ կերպ վնասնե-
րը : Բայց շատ չերկընցընելու համար՝ ցցընեմ ձեզի ատ
խողերուն համեստութեան դէմ միայն ըրած վնասն ,
ու որչափ անհամեստ մեղքերու առիթ կը լլան :

Ի՞նչ են հիմակուան թատրոններուն մէջ խաղցուած
բանները : Իրաւ կամ չինծու պատմութիւններ բանա-
տեղտական խօսքերով և երգերով յարմարցուցած , “

րոնց մէջը թէ որ դիմաւոր մասն ալ չեն նէ՝ գոնէ երկ-
բորդական կերպով կը մանեն սիրահարութեան կըքե-
լը : Խաղցողներն ալ արք և կանայք անանկ անձինք են
որ՝ թէ եկեղեցական և թէ քաղաքական օրէնքները զի.
ըենք անարդ կը սեպեն, և ամմենուն առջին ալ անուն-
նին կոտրած է : Լսոնց բուլոր ջանքն ու ճարտարութիւն
ան է որ որչափ կընան նէ բնական կերպով ու նսնման
աշքի առջև բերեն ձևացուցած բաներնին, որպէս զի
տեսնողներուն սրախն մէջ նոյն կըքերը շարժեն՝ ինչ որ
խաղին նիւթը կը բերէ, որ հասարակօրէն սիրահարու-
թիւն է : Ու որպէս զի ուղածնին յաջողի, կը հագուին
կը կապուին, մանաւանդ կնկուիք՝ անանկ զարդարանք-
ներով, անանկ բաց զգեստներով, անանկ կերպերով.
որ տեսնողներուն մոքէն հազարումէկ փորձութիւն
կանցնի : Ասոնց փայ եւելցընենք ճրադներուն լուսա-
ւորութիւնն որ ամմեն բան աւելի աղուոր և աշքի աւելի
սխորժելի կը ցցընեն . եւելցընենք նուագարաններուն
և երգերուն ու ձայներուն անուշութիւնն որ մարդուն
սիրազ կը կակըցցընեն, ոգիքը կը վառեն, ու զգայա-
րանքները կը դրդռեն . աւելցընենք ան տեղն եղած ան-
պարկեշտ պար պարելներն, և պարողներուն չորս դին
բաց երևնալն, ըրած անհամեստ շարժմունքնին ու ցած-
կըստելին, և ալ ուրիշ բաներն որ չի վայեր հոս ըսե-
լը . ասոնք են հիմակուան թատրոններուն մէջ խաղ-
յուած խաղերը :

Բայց դուք որ տեսած էք ատ բաներն, իրաւն ըսեք՝
եղած է որ առանց հոգինիդ վնասուելու ելած ըլլաք
թատրոնէն : Գիտեմ որ նաև գէշ բաներն երբոր սո-
վորութիւն կըցըն, կըսէ սուրբ Օգոստինոս, մարդա-
բանի աեղ չի գներ, կամ գէշ չեն երևնար . բայց թէ
որ աղէկ քննելու ըլլաք սուրբ հաւատքին լուսովն և
անոր սորվեցուցած կանոններովը, բան մը չէք գը-
ներ որ խղճմաննիդ զարնէ . ատ տեսած ու լսած
բաներնիդ՝ անկուրդ զգացմունքներ չե՞ն առւած ձե-
զի . մեղքի ոյատնառ չե՞ն եղած : Ուրեմն յայտնի է
որ քրիստոնէի մը չի վայեր տառնկ զբանիքը . վասն
զի ան կերպով ըլլուին, ան պարագաներուն մէկ-
նեղ գալի . ու մարդկային ակարութիւնն ալ մաս-
ծելով, առանց մեղաց չի կընար ըլլալ : Նորէն կըսէմ.
մէկ քանի անզգայ մարդկանց օրինակին՝ ամմենուն կա-

Նոն չի կրնար ըլլալ, և ոչ անզգայ ըսուիլ ուզող մարդ
կը դանես :

Կրնայի շատ պատճնառներով և օրինակներով ցցնել
ձեզի, մահաւանդ անոնցմով որ արդէն ըսի ձեզ զգու-
շասընելու համար անպարկեշտ բաներ տեսնելին ու
լսելին, համարձակ մանչ և աղջիկ մէկաեղ ընտանութե-
ու սէր ընելին, ու պար պարելու հանգէսներէն . բայց
որպէս զի չիկարծէք որ ես չափազանց խիստ եմ, ու
կուզեմ ամմեն զրոսանձներէ զոկել զձեզ, կուզեմ իւզգ-
ճահար ընել զձեզ, քովէս բան մը չեմ ըսեր . սուրբ
հարց իւօքերը կը բերեմ ինչ որ թատրոնական խաղե-
րու փայ ըսած են, անոնք որ ած գրեր է մեզի հաւատ-
քի և բարի վարուց բաները սորվեցնելու, այսինքն չէ
թէ միոյն ինչ որ պէտք է հաւտանք, այլ նաև ինչ որ
պէտք է ընենք քրիստոնէաբար ապրելու և մեր կեանքն
ողէկ կանոնաւորելու համար, որպէս զի մեղքէն խա-
լսուինք, արդիւնք վաստակինք ու փրկութեան հասնինք,
Բայց որովհետեւ աս բանիս փայ ամմեն ըսածնին բերե-
լու ըլլամ նէ՝ լմննամիք չունի, կարճ ընելու համար
քանի մը գլխաւոր իւօքերնին կը բերեմ: Ամիկայ սարցդ
գիտցիք որ այնչափ սուրբ հարց մէջը մէկը չիկայ որ
թատրոնական խաղերը վար չիզարնէ, չիդառապարտէ.
անանկ որ չիկայ զրօնանք մը՝ բրուն գէմ անանկ սաս-
աիկ կերպով խօսին ամմենքն ալ, ինչպէս ատ խաղերուն
որ աշխարհասէր մարդկանց աչքին անմեղ զրօնանք մը
կերևնայ :

Տերտուղիանոս կըսէ որ “ թատրոնական խաղերուն
պէս օղջախոհութեան դէմբան չիկայ, և անոր համար
քրիստոնէի մը չի վայլեր հոն երթալ, վասն զի անամօ-
թութեան ժողովատեղի մըն է,, :

Սուրբ կղեմէս աղեքսանդրացին կըսէ որ “ թատրոն-
ները բղջախոհութեան առիթ են, ու մարդուս ան-
կարգ կըքերը կը գրգռեն . վասն զի հօն էրիկ մարգիկ
ու կնիտիք, մանչ և աղջիկ զաւեկըներ մէկմէկու հետ
համարձակ առնելով տալով, մէկմէկու անզգոյշ նայ-
ուածքներով, գէշ բաղձանքներու կրակը ներսերնին
կտոնէ : Հոն կը տեսնեն ու կը լսեն մանաւանդ խաղ-
ցողներուն բերնէն անհամեստ բաներ, ու ո՛չ ինչպէս
սրաերնուն մէջը կը տպաւորուի, ո՛չ ինչ անկարգ զգաց-
մանքներ կուտայ իրենց : Թէ որ մէկէն ան ատենն ալ

ատ բաները շըլլան նէ , եռքը կըլլան . վասն զի սատա-
նան միշա չարտորար ատ անկարդ կրթերը ներսերնին
ոտք հանելու , կը նայի միայն որ աղէկ մը երևակայու-
թիւններնուն մէջ տպաւորուի լած ու տեսած բա-
ներնին , որ եռքն անոնցմով գէշ խորհուրդներ մաքեր-
նին բերէ . և քիչ քիչ ողջախուհութիւննին կորսոնց-
նել տայ , : Եռքը շատ չերկընցնելու համար՝ խոսքն
առանկ կը ըմբնցնէ . “ Թաարոնները ժանտախտի բայն
կոչելու է , կըսէ :

Լակտանտիոս ալ նոյն պատճառներուն համար թատ-
րոնները վար զարնելէն եռքը՝ կըսէ . “ Թաարոններու-
մէջ խաղ խաղցողներուն ինչ է խօսածը . սիրահա-
րութեան անհամեստ խօսքեր : Ո՞րչափ ճարտասանու-
թիւն կը թափեն իրենց սիրահարութիւններն աղէկ
ձեւցնելու , և լսողներուն մոռքին մէջ իրենց խօսքերն
աղէկ տպաւորելու համար . իրենց անհամեստ շարժ-
մունքները տեսնողներուն անկարդ կրթերը ոտք հանե-
լէն ի զատ ինչ բանի կը ծառայեն : Թէ և ձեւցուցած
է , իրք չէ ըրածնին , բայց անոնցմով կը սորվեցնեն
տեսնողներուն իրգը ընելն ինչ որ իրենք խափ համար
կընեն : Ի՞նչ կուզէք որ ընեն մտնչ և աղջիկ զաւկընե-
րը՝ տեսնելով որ ատանկ բաներն ամմենուն առջին ա-
ռանց ամմալու կըլլային , և ամմենքն ախորժելով նըս-
տեր կը նային : Զէ թէ միայն անոնց գէշ կըլլայ՝ տե-
նէն առաջ ատանկ բաներ սորվելով . այլ նաև հասակն
առած մարդկանց՝ որոնց աւելի ամօթ է մեզքի մէջ էյ-
նալն ու կիյնան , :

Սուրբն կիալլիխանոս ալ Դոնատոսին կը դրէ . “ Թաա-
րոններու մէջ բաներ կը աեսնես , որ ամօթ ու ցաւ կը
բերեն . վասն զի հոն անանկ բաներ կը ձեւցնեն որ
պէտք չէ՝ ոչ տեսնել ոչ դիմանալ . ով կընայ բացարել
ինչպէս ատ բաները մարդուս բարըը կաւրեն , անհա-
մետաւթեան կրակը ներսիդին կը բռընկցնեն . և ան-
կարդ կրթերը ոտք կը հանեն . Ասկէց է որ երբեմն
խաթուն մը թաարոն կերթայ ամօթխած , և անկէց
անամօթ դուրս կելլէ , :

Սուրբ Օգոստինոս խոսառվաննք ըլլայլու պէս կըսէ
որ “ իր մեզաւորութեան ատենը թաարոններն երթա-
լու խենթ էր . ինչու որ հոն իր ախտելուն պատկերըը
կը տեսներ , հոն իր անկարդ բաղձանքներուն կրակն
աւելի կը բռընկէր , :

Բայց ամմենէն եւել սուրբ Ռակերերանը թատրոն ներռու գէմ կը խօսի . “ Կը աեսնէք սիրելիք , կըսէ , որ շունչս կը հատնի քարոզելէն , որ մէյմը թողուգ առ անիծած թատրոնները . ինչու որ հոտ տեղը խաղուած խազերը բջջախոհութեան խորհուրդներ կը բերեն , անամօթութիւն կը սորվեցնեն , ու շար օրինակ կուտան անպարկեցութեան : Ինչու որ հոն տեսած ու լած բաներնիգ՝ ձեր անկարգ կրքերը ոտք կը հանեն , ու մեղք ընելու կը դրդանեն . չէ թէ ան ատենը միայն՝ այլ նաև եացնոյն բաները մոցերնիգ իյնալով : Պար պող աղջիկն աչուընուդ առջևէն կը վերնայ , բայց մըտ քերնուգ առջին կը մնայ միշտ իրեն խօսուածքն , իր անհամեսա զգետոններն , իր նայուածքն , իր ամմեն որ սացող կերպերը . ասանկով սրտերնիգ վիրաւորուած , հաղարւումէկ վէրք առած կելլէք տուն կերթաք , : Այս բաներուս վկայ երկան խօսելէն ետքը . խօսքը հոս կը կապէ . “ Թատրոնները մոլութիւններու դպրատուն են , մեղքերու բայն , ու հոն եղած հանգէսները՝ սատանաներուն տօնն է , վասն զի թատրոնները սատանաներուն շինուածքն են , : Թող մտիկ ընեն աս խօսքերն անոնք ու թատրոններ կը բանան , հոն խաղուած խազերը կը դովեն , և անոնք որ սիրա կուտան կը յորդունէն հոն երթալու . վասն զի ասոնք ամմենքն տլ մարմաւոր սատանաներ են , կամ դոնէ սատանաներուն պաշտօնը կընեն :

Հսովներ կրնան ըլլալ որ սուրբ հարք ջերմեռանգութենէ շարժեալ . չափազանց կերպով թատրոններու գէմ խօսած ըլլան : Այս խօսքը թէ և անանկ խօսք մընէ որ բոլոր հաւատքի ու բարի վարուց վարդապետութիւնը կը կործանէ՝ որ սուրբ հարց խօսքերուն վկայ հտսատուած են . բայց դնենք որ ատանկ ըլլայ : Հսեցէք ուրեմն ուրիշներուն ըսածն ալ թատրոններու գէմ . որոնք սուրբ ըլլալէն՝ ի զատ՝ հեթանոս էին : Սենե կայի պէս մեծ փիլիսոփան աեսէք ինչ կըսէ . “ Թատրոնական խաղեր աեսնէ էն վասակար բան ջիկոյ բարի վարուց . ուստի մենք մեր քաղաքը ոչ թատրոն , ոչ ողբերգութիւն , և ոչ կտակերգութիւն կուզենք , : Իսկ հիմակուան ատենը քրիստոնեայ մարդիկ թատրոն չեղած տեղն ալ կը ջանան խոթել , թատրոնական խաղերը կը դովեն , ինչուսն բարեգործութիւն կը սեպէն :

Թատրոն երթալը , ողորմութիւն է կըսեն ան մէկ քանի
դուռուց առց խնդի խաղցողն երուն որ առանց անոր
չեն կրնար ապրիլ : Ասիկա անխելք խօսք կրնայ ըլլալ :
Սուրբ սուկերերանն առոր գէմ , “ Թատրոն երթալը
մեղք է կըսէ , վասն զի գայթակաղական գործքի գոր-
ծակից ըլլալ է , վասն զի թէ որ գնացոլ ըլլալ ” առ
խաղերուն նէ , առ խաղերը չեին խաղցուեր , : “ Աս
ստակը տալը մեղք է , կըսէ սուրբ Ադուինացին . վասն
զի առով խաղցողներն իրենց մեղքին մէջը կը կենան , :
“ Զէ , բարեգործութիւն չէ խաղցողներուն ողորմիլը .
կըսէ սուրբ Օդոսահնոս . վասն զի արժանի չեն , վասն
զի ամմն օրէնք թէ զիրենք և թէ իրենց արուեստն ա-
նարդ կը սեպէ , ամմնուն դիմացն անուննին կոտրած է .
վասն զի պարտիան են ուրիշ կերպով իրենց ապրուս-
տք գտնել . ու թէ որ չիկընան գտնել ալ նէ՝ պէտք է
որ գոնէ գուռ ողորմութիւն մուրան : Զէ , ողորմութիւն
չէ առանկներուն ստակ աալը . վասն զի առոնց ստակ
առողներուն շատը՝ ողորմութեան արժանի եղող աղ-
քաններուն չի տար , : ”

Հիմայ աս ամմն բանը լսելէն ետքը՝ Թատրոններուն
պաշապանները գիտէք ինչ կըսեն : Սուրբ հարց գա-
տապարտածն իրենց ատենի թատրոններն են՝ որոնց
մէջը հեթանոսական խայտառակութիւններ կային . չէ
թէ հիմակուտաններն որ անոնցմէ բոլորովին տարեր
են : Ասիկայ է իրենց ամմննէն զրաւոր փաստը , որուն
կըսյ այնշափ կը պարծենան . բայց թող ցցնեն որ նր
հարք տեղ մը ըլլայ՝ առ տարբերութիւնը դրած ըլլան .
հեթանոսական թատրոնները վար զարնելու ատեն՝ բա-
ցառութիւն մը ըրած ըլլան ուրիշ թատրոններու : Զէ ,
ամմննեին թատրոն մը գուրս չեն հաներ , ամմնուն
կըսյ մէկ բնրան լակտանտիոսի ըսածը կըսեն որ ամմն
կերպ տեսարաններէն փախչելու է , ամմնէը մէկրե-
րան ամմն տեսակ թատրոնները կը գատապարտէն .
թէ որոնց մէջն որ հեթանոսական խայտառակութիւն-
ներ կային , և թէ զանօնիք՝ որոնց մէջ անանկ բաներ
միայն կային , որ մարդում կըքերը կը գրգռեն , մանա-
ւանդ բզմախոհութեան կիրքը : Ասոր ապացոյցը կու-
զէք նէ , սուրբ սալեզացին ու սուրբ Կարոլոս Պորտ-
մեանին ատենն եղած թատրոններուն մէջ հեթանո-
սական խայտառակութիւններ չիկային . բայց այսու

ամենայնիւ սուրբ սալեզագին՝ որ այնչափ մեղմ ու ներող է, թատրոնական խաղերուն համար կըսէ որ պարպարելու հանդէսներուն պէս վտանգաւոր են մարդուս հոգւոյն, և անոր համար պէսք է հեռու կենալ անոնցմէն։ Սուրբ Կարողոս Պօրոմեանն աղ կըսէ որ հեթանոսաց խաղերէն մասցած բաներ են, բոլորն ալք քիստոնէական կրօնքի գէմ։ Ուսափ չէ թէ միայն ժողովրդապեաներուն ու քարոզիչներուն կը հրամմէ, որ ատոնց գէշ ըլլալն և ասոնցմէն առաջ եկած մղքերն և անկարգութիւնները ցցընեն, այլ նաև իշխանները կը յորդորէ որ ատանկ բաներ խաղացողներն իրենց երկրէն գուրս վլունտեն։

Թէ որ աս երկու մեծ սուրբերուն վկայութիւնն ալ չի բաւեր նէ, նորէն Փեթրաբային խօսքը մտիկ ըրէք՝ որ հին ատենի մարդ չէ։ “Ով որ հոն գէշ կերթայ, իմաս գէշ անկէց կը գտանայ . . . իսկ աղէկ գնացողն ալ գէշութեան պաշտըկուելէն չի խալըսիր, : Բայց ուրիշ խօսք մըն աղ մտիկ ըրէք, որ մեր օրեւը թատրոնի մէջ խաղ խաղցողներէն մէկն՝ այ շնորհքովք գարձի գտէն և իր ատ անարդ արուեստը ձգելէն ետքը՝ կըսէ։ “Նոր ատենի թատրոններն առաջուց կրծային ըսուփլ յաղթանակ անառակութեան և անհաւատութեան։ Իսկ հիմայ որ քիչ մը շտկուած են, կրծան ըսուիլ դըպուց առականութեան բարուց։ Հոն խաղցուած խաղերուն գրեթէ բոլորն ալ սիրահարութեան բաներ են։ Հոն երիտասարդ մը աղջիան մը հետ տեսնել որ հագուած և ամմն որսացող կերպերով ինչ որ արուեստը կրծայ ատալ՝ մէկմէկու կը բացարեն իրենց սրտին սէրն, անանկ շարժուածքներով ու նայուածքներով՝ որ լեզուէն աւելի կը բացարեն, անանկ խօսքերով՝ որոնց բանաստեղծութիւնը միշտ չափազանց հոդի մը կուտայ, ո՛հ, խիստ վնասակար բան է, թէ արդէն արուածներուն, և թէ գեռ անմեղ պատանիներուն։ ո՛հ, անհնարին է բացարել ինչ անկարգութիւն ինչ կործ անումն է տեսնողներուն՝ ամմն մէկուն իր երեակայութեանը համեմատ։ ո՛հ, մարդս կարօտութիւնը նի սորվելու ան կիրքն որ բնութիւնը չտիկն եւել իրեն զգալ կուտայ, : Աս խօսք թատրոններու մէջ եփած մարդու մը խօսք է։ Ու Լան ֆըրետինի երևեցի փաստաբանն որ ետք կարդինալ եղաւ, զարմանալով մը կըսէ։

“Պօղոս առաքեալը ժամու մէջ ալ հրաման չի տար կնկաց խօսելու . Անպատճ է կնոջ մարդոյ յէկեղեցւոջ խօսելու , (ա . կ-ը . մ-ք . 34 .) ուրեմն ի՞նչպէս կըլլոյ որ հագուած սգուած աղջիկ մը ամմենուն առջին բեմը ելլէ խօսելու , չէ թէ հոգեւոր բաներ՝ այլ արտհորութեան խօսքեր , երգելով ու պարելով նուագարաններու հետ , և ամմենքն իր ըրտծին վրայ ծափ զարնելով : Ո՞հ , պէտք է մարդս իր խելքը կորսընցուցած ըլլոյ որ կարենայ ատ բանն անմեղ զբոսանք սեպէլ :

Բայց . հայր սուրբ , հիմակուան խաղերն անանկ մաքրած ու սրբագրած են , որ թէ և սիրոյ բաներ ալ ըլլան մէջն՝ ան կերպով անանկ պարկեշտութեամբ կը բացատրուին որ ամմենին վտանգ մը չի մնար : —

Ուրախ եմ . բայց որովհետեւ ես ձեր խաղերուն թատրոններուն տեղեակ չեմ , և աս խօսքելնուդ աղէկ չեմ կընար պատասխան տալ . թող իմ տեղս գաղղիոյ իշխանին մէկը տայ , որ չէ թէ միայն փորձ էր՝ այլ նաև խիստ կը սիրէր ատ խաղերը . բայց եռքը եաբը այ շնորհքովն անանկ ատելի եզան իրեն որ անոնց գէմ ճառ մը դրեց . ու մոխիկ ըրեք ինչ կըսէ . “ Որչափ ալ պաշտպանողներ ըլլան հիմակուան թատրոններուն մէջ անհամեստ բաներ չպայտում , և ամմեն պարկեշտութիւն պահուելուն , ես կըսեմ որ այսու ամենայնիւ քրիստոնէական կրօնքին գէմ է . ու կը համարձակիմ ալ ըսելու որ ատ դրսէն երեցած պարկեշտութիւնն աւելի վտանգաւոր է : Վասն զի յայտնի անապարկեշտութիւններ ըլլային նէ , անուննին կոտրած մարդիկ միայն կերթային տեսնելու , համեստ և առաքինի խաթունները կը սսս կային ու չէին երթար : Բայց հիմայ ընդ հակառակն իրենց ամօթխածութեանը գէմ յայտնի բան մը չպայտով . չեն փախչիր վտանգէն , վնասակար թոյնն առանց ճանշնալու կը կըսէն , ու զիրենիք մեացընով գեղէն կախորժին , : Չեմ գիտեր ասկէց աւելի ինչ կընայ ըստեիլ խելունիդ պառկեցնելու համար որ ատ խաղերը վտանգաւոր են ու մեզաց առիթ , և ատանկ զբոսանք քրիստոնէի չի վայլեր : Կը տեսնենք ալ որ ամմեն բարեպաշտ և երկիւզած քրիստոնեայ , և անոնք որ իրաւունէ գարձի եկած են , ատ տեսակ զբոսանքներէն հեռու կը կենան , մէկդի կը թողուն պար պարելին ալ ,

Թատրոնական խաղերն ալ . թէ որ վասարակար ըրպային ու քրիստոնէական բարեպաշտութե՛ հետ կարենային մէկաեղ ըլլալ նէ , ինչո՞ւ պիտի թողուփն , ինչո՞ւ խոսադանահայրներն ալ զիրենք պիտոր ստիպէին որ թողո՞ւն :

Անանկ է նէ , մի խարուիք սիրելի որդիքս . թէ որ կուզէք բղջախորհութեան մեղերէն խալքսիլ՝ որ ամման մեղեն եւել ատելի են այ , և անոնց համար ամմանէն սոսկալի պատիժները կը խրկէ ած աշխարյաբիս վրոյ , պէտք է զգուշանաք ան ամման բաներէն՝ որ ցանկութիւնը կը դրգռեն . այսինքն , ինչպէս որ առջի յորդորակներուս մէջն ըսի , պէտք է աչուընիդ պահէք անպարկեշտ նայոււածքներէն . պէտք է անկաճնիդ ու լեզունիդ պահէք անպարկեշտ բաներ լսելէն ու խօսելէն . պէտք է բերաննիդ բռնէք որկրամուռւթէ ընելէն , չափազանց ուտել խմելէն . պէտք է զգուշանաք մանչ և աղջիկ զաւկըներուն մէկմէկու հետ ընտանութիւն ու սէր ընելէն . ու վասանգաւոր դպչելներէն . պէտք է զգուշանաք թոյլ ու պարապ կեանք անցնելէն , կնկտիք և երիկ մարդիկ մէկաեղ շատ առնելտալէն , պար սկարելէն , ու թատրոններէն : Որպէս զիքտի հետեւլով որուն բոլոր կեանքը նեղութիւն ու մահացուցմունք էր , մինք ալ զմեզ մահացընենք . ու գոհ ըլլանք ան զքսանքներունին որ մեր հոգւոյն չեն փնտակը : “ Աստուծոյ ողորմութեանը գիմենք , իընդընէնք իրմէն որ մեզի ճանչնալ տայ ատանկ վտանգաւոր բաները . սիրտ տայ որ հեռու կենանք ատոնցմէ , և չնորհք տայ որ առջի ըրած աս տեսակ պակսութիւններնիս ապաշխատրենք , ” : Սուրբ Օդոստինոպին խօսքն է ըստածս . ինքն տս խօսքովը կը լմընցընէ թատրոններուն գէմ գրած ճառն , ես ալ սսով կը լմընցընէմ իմ յորդորակս :

ՅՈՐԴ-ՈՐՄԿ ՃԽԹ.

ԲԱՀ-ԽԱՆ-ՌԵԱՆ ԴԵՅ ՔՆԼ ԴԵԼ ՊԻ+Ի ԸՆԵԼ+ :

«**Ի**նսի յորդորակներով ձեզի բացատրեցի, սիրելի
որդեքս, բազմախութեան ինչ գեշ բան ըլլալն, ինչ
մեծ մեղք ըլլալը, թէ ըստ ինքեան, թէ իր չոր հե-
տեանըներուն համար, և թէ ծանր պատիժներուն՝ որ
ած անոր համար միշտ խաւրերէ: Ետքն ալ ըսի ինչ
զգուշութիւններ որ պէտք է ընենք աս ախտէն խալք-
սելու համար, այսինքն զգուշանանի ամմեն բանի նայե-
լէն, անհամեստ բաններ խօսելէն, պիղծ գրքեր կարդա-
լէն, մանչ և աղջիկ զաւկըններ մէկմէկու հետ ընտանու-
թիւն ու սէր ընելէն, չափազանց ուտել խմելէն, թոյլ
ու պարապ կեանք անցընելէն, պար սիրելու թատրո-
նական խազերու ետեւ ըլլալէն. վասն զի ասոնց ամ-
մենն ալ վտանգաւոր բաններ են, գիւրաւ մարգմ բազ-
ջախութութեան մեղքերու մէջ կը ձգեն, գործքով ալ
ըլլայ նէ մտքով ու բաղձանքով. ուստի պէտք է որ
հեռու կենանք ըսի աս բաններէն, թէ որ չենք ուղեր
որ սուրբ գրքին ըսածին պէս ըլլայ մեզի ալ որ, զինքը
վտանգի գնողը վտանգին մէջը կը կորսուի. « Որ սիրէ
զվատանգ, ՚ի նմին կորիցէ ։ ։ ։ (Սէր. դ. 27.) Հիմայ
պակաս բան չիձգելու համար՝ ըսեմ ձեզի ինչ զօրաւոր
գեղեր պէտք է բաննեցըննեն աս գեշ հիւընդութենէն
բոնուղիները, թէ ըսընտեալու համար, և թէ նորէն
չիբոնուելու. նոյն գեղերն անոնց ալ կը ծառայեն որ
այ չնորհքովը չեն ունեցած աս հիւընդութիւնը, որ-
պէս զի ամեննեին չունենան :

Առջի գեղն է ազօթքը: Պէտք է մաքերնիս աղէկ
գնենք, սիրելի որդեքս, որ մենք ակար ենք, իսեզմ
ենք, ովորմելի ենք, հողէ շնուռած ենք, և առաքեա-
լին ըսածին պէս՝ ապականութեան անօթներ ենք.
գէշութենէ ուրիշ բան ընելու չենք գար. անանկ որ
ինքիրենուս առանց այ չնորհացն և իր օգնականութեը՝

չէ թէ միայն աղեկ բան մը չենք կրնար ընել, այլ նու
բարի խորհուրդ մըն աղ մազերնէս չենք կրնար անցը-
նել: Ուրեմն ինչպէս կրնայ մէկ զգայատէր մարդ մը
բաջախօհութեան սասատիկ կիրքը զագել՝ որն որ անանկ
սոսկալի ջարդ կընէ աշխարքիս վրայ, և ողջափսոհութեան
պէս հրեշտակային առաքինութիւնը պահել: Առանց
այ օդնականութեն, առանց այ մասնաւոր շնորհացն
անկարելի է՝ ինչպէս սուրբ հաւատքն ալ կը սորզեցնէ: Ուրեմն առ շնորհքն ընդունելու համար՝ պէտք է
խնդրենք այսէ. վասն զի բնական է և իրաւունք պէ է
որ կորոսութիւն ունեցողն երթայ խանարհի անոր՝ որ
կրնայ օդնելի իրեն. ու սրանց ստեղ աղացենք զինքը.
չէ թէ միայն առվորական ազօթքներն ընելով հայր
մարն է, հաւատապէն է, վարդարանն է, Աղջլեր թա-
գուհին է, այլ նաև հաւատքով այ ստքն իյնանք, ու
խանարհութեամբ մեր ազգամիլութիւն մեր ոժնչ ըլլովը
ճանշնալով, բայր պատանց ինդրենք իրմէն որ մեզի
շնորհք առյ, ուժ առյ, մորմնական փորձութիւննե-
րամ գէմ կինալու և բաջախօհութեան մեղքերէն խա-
լսելու. ըսինք իրեն. “ Ավտէր իմ, գիտեմ որ ինչպէս
ակար եմ, ինչպէս խեղզ եմ. գիտեմ որ ինքիրմէս մեզ-
քէն սւրիշ բան չեմ գիտեր ընել, գուն օդնէ ինծի,
քու շնորհքդ առուր, թէ որ չէ՝ բանս լմրնցած է: Կու-
զիս որ քու անգին արաւնովդ գնուած հոգի մը յաւի-
տեան դատապարտուի, և սատանային ձեռքը մնոյ՝ որ
քու անհաշո թշնամիդ է. չէ, աս բանը չես կրնար
աղել. ուրեմն օդնէ ինծի, որ քու շնորհքովդ կարող
եմ ամենն բարիք ընել ու փրկութեան համնիլ:: Աս և
ասոր պէս աղօթքներ պէտք է ընենք, որպէս զի ըն-
դունինք այսէ ան մեծ շնորհքը ողջախօհութեան: Ա-
նոր համար ՔՄ տէրն մեր կը հրամմէ որ ցիգագրինք
աղօթք ընելէն. “Պարտ է յամենայն ժամ կալ յաղօթս
և մի ծանձրունալ,.. (Ղի. Ժշ. 1.) ու կապահովէ զմեզ
որ խնդրենք նէ իրմէն՝ կընդունինք. “ Խնդրեցէք և
ացիք ձեզ... ամենայն որ խնդրէ առնու,,. (Ղի. Ժժ.
9.) Սոզոմոն իմաստաւնն աղ աս գեղն ըրաւ անհամե-
առաթեան ախտէն խաղսելու համար: “ Գիտացի թէ
ոչ այլ ազգ լինիցիմ ժամկալ, բայց եթէ ած տայցէ.
նաև այն իմաստութիւն է, ճանաչել թէ յումնէ է
շնորհն. անկայ առաջի տեառն, և աղոշեցի զնա յա-

մնայն սրտեւ իմմէ,,. (իմաս . շ . 21 .) ա սինքն իմացաց
որ առանց այ շնորհքին չէի կրնար ողջախոսհ ու պոր-
կիշտ ըլլալ , առ ալ իմաստութիւն մըն է՝ ճանշնալ որ
այմէ է առ շնորհքը . ինկայ իր ոտքն , աղուցեցի և
բայլը սրտանց խնդրեցի . Առ մեծ գեղը բանեցուցին
ամմին սուրբերն ալ , մանաւանդ առւրբ Օգոստինապը
դարձի դալէն ետքը՝ միշտ առ աղօմքը կընէր . “ Տէր իմ .
ինծի կը հրամմես որ ողջախոն ըլլամ , ուրեմն ոգնէ ին .
ծի , առուր ինծի առ շնորհքն , և եռքը որչափ որ կու-
ղիս նէ հրամմէ , : Ուրեմն առջի ընելլու դեղերնին առ
է անոնց ալ որ բայլախոհութեան մեղքերու մէջ ինկած
են , կամ առ մեղքերուն հակում մը ունին . պէտք է
աղօմք ընեն , պէտք է ստէպ խնդրեն այմէ . վասն զն
առանց խնդրելլու պարապ տեղը կը յուսան որ ած-
երենց շնորհք տայ . իսկ առանց այ շնորհացն անկա-
րելի է ողջախոս ; ու պարկեցու ըլլալ :

Երկրորդ դեզն է՝ պատրաստ ըլլալ մարմնական փար-
ձութեանց զէմ կենալլու մէկէն թմացածնուս պէս , և
ամմին բաղձանք ու մասնմունք մէկդի ձգելլու . Պէտքը
չէ մէր երեակոյութեան մէջ ուշացընենք տն տեսակ
բաներ . թէ որ չէ , քիչ քիչ ախորժը կը տիրէ վասնիս .
գործքով ալ չէ նէ՝ մոքով մեղքը կը գործենք : Ուստի
պէտքը չէ վստահինք . իմացածնուս պէս պէտք է մշտ-
քիրնէս գուրա ձգենք անանկ խորհուրդները , սրտանց
ահաճութիւն ունենանք անոնց վայ , զմել այ յանձ-
նենք , ու մտքերնիս ուրիշ բաներու տանինք : “ Վայ
տնոր , կըսէ սուրբ հերոսիմոս , որ օմին գլուխը քանի
որ պղտիկ է՝ մէկէն չի կոխեր . քիչ մը որ մծնայ նէ .
հոգին կը թունաւորէ , : Մեծն Գրիգոր ող կըսէ -
“ Սատանային փորձութիւնն առջի բերանը տկար է .
գիւրին է մէկէն յաղթելը . բայց մէյմը որ անհոգ ըլ-
րանք ու թողունք նէ , անանկ կուժովնայ որ կը տիրէ
մոքերնուս , և իրեն գերի կընէ , :

Երրորդ դեզն է՝ այ ներկայութիւնը միշտ աշտւընուս
ուոջին ունենալլը , մանաւանդ՝ փորձութեան առան-
մատծել որ ած զմեզ կը տեսնէ , ան որ տէր է երկնի և
երկրի , ան որ զմեզ ոչինչէն առեզծեր է , որ զմեզ իր ան-
դին արտւնովը փրկիր է , ան որ ամմին վայրկեան մեր
հոգին կրնայ պահանջել , ան որ զմեզ դատէ սիթար , և
անդարձ վեցիր պիտոր տայ մզգի կամ յաւիտեան եր-

զանիկ ըլլալու և կամ յաւստեան թշուառ . իրեն աչքէն բան չի ծածկուիր . ինչ ծակ ու խորշ մանենք , ինչ մուժ ու գիշեր գինաըռաենք . չո՞ն է ած , և ամմեն բան որոշ կը տեսնէ , ինչուան մեր մաքին խորհուրդներն ալ : Ո՞չ . թէ որ կենդանի հաւատքով ասանկ միշտ այ ներ . կայութիւնը մտածէինք նէ , ինչպէս կարելի կըլլար որ սիրտ ընեինք իր աչքին դիմացն ատանկ ամօժալի մեղքեր գործել : Ո՞չ . թէ որ մարդկանց առջին ալ չենք համարձակիր ընել . ինչպէս կրնար մէկը համարձակիլ այ առջին ընելու : Աս մտածութին էր որ ուժ տուաւ պարկեցա Ծուշանին աւելի ընարելիր անունկուրուին իր մահը . քան թէ երկու անզգամ ծերերուն ուզած անհամստութիւնը գործել . “ Լաւ է ինձ չգործել զայդ և անկանել ի ձեռս ձեր . քան թէ մեղայց առաջի տերառն , . (Դառ . Ժդ . 23.) այսինքն ալ աղէկ է որ ձեռուընիդ իյնամ՝ խայտառակտրար զիս սպաննեք . քան թէ այ աչքին դիմացն ատանկ մեղք գործեմ : Աս մտածութիւնն էր որ Յովսէփ գեղիցիկին ալ սիրտ տուաւ իր անամօթ խաթունին ուզածը չընելու , թէ և պիտոր բարկանար իր վրան , զրպարտէր պիտոր զինքն . ու բանա պիտոր դնելտար . ինչպէս որ ըրաւ . “ Զիազդ առնիցեմ զբանդ զայդ զբար և զմեծ , և մեղանցիցեմ առաջի այ , . (Ծննդ . լթ . 9.) այսինքն ինչպէս կըրնամ առ շարիքն ընել . և այ աչքին դիմացը մեղանչել : Աս մտածութիւնը կրնար այնչափ քրիստոնեաներ ալ ետ բռնել , մանաւանդ անհամեստ մեղքերէն , թէ որ մտածէին որ ամմեն տեղ ած ներկայ է , իրենց ամմեն ըրածը կը տեսնէ :

Չորրորդ գեղն է՝ սուրբ հաւստքին սորվեցուցած ճշմարտութիւնները ստեղ մտածել . ինչպէս որ առաքեալը կըսէ . “ Եւ ՚ի վերոյ ամենայնի առելք զվահանն հաւատոյ . որով կարող լինիջիք զամենայն նետո մուխս շարին շիջուցանել , . (Եժեւ . կ . 16.) այսինքն ամմեն բանի մէջ ձեզի վահան առելք սուրբ հաւատքը . մտածեցէք իր ըսածները . որպէս զի անոնցմով կարենաք դէմ կենալ ամմեն փորձութիւններու . սատանայ . ին ամմեն յարձակմունքներուն : Գիտէք ինչ զարմանալի ուժ ունին իր սորվեցուցած ճշմարտուիններն զնեզ մեղքէն հեռացընելու . զոր օրինակ աշխըրքիս վայելքը տուրք տակ տակ տռնելու և երկիրնքին վայելքներուն փափա .

բելու համար՝ դիմումը ինչպէս սիրա կուտայ մարգուս սուրբ աւետարանին ան մեծ խօսքը . “ Զի՞նչ օդախցի մարդ , եթէ զաշխարհո ամենոյն շահեսցի և զանձն իւր առւժեսցի , . (Մոթ . Ժղ . 26 .) ինչ օդուտ աշխըրքիս ամմեն վայելքն ունենալ , երբոր մարդ իր հոգին կոր պանցնէ : Ո՞հ , ստոկալի բան է քանի մը վայրկեան ախորժ ունենալու համար՝ ինքը զի՞նքն յաւիտենական անջանաց վտանգի մէջ դնել : Գիտէց ինչ մեծ ուժ ունի մեր կամքը բոլորովին ամմեն գէշ բաներէն հեռացնելու և աղեկը միայն ուղել տալու համար՝ չորից վերջնոց մտածութիւնն , այսինքն մահերնիս մտածել որ ամմեն բանէն զրկէ պիտոր զմեղ , ու գերեզմանին մէջ մարմիննիս փատել տայ պիտոր . անոր ետեկն գալու ստոկալի գատառատանը մտածել ու վճիռն որ գն տէրն մեր պիտոր տայ մեղի , ան որ հիմայ մեղի ողորմած հայր է , և տն ատենը խիստ դատաւոր պիտի ըլլայ . մտածել ան սորսափելի գժոխքը որ լըննատքը ցունի , և արքայութեան վայելքն որ մէյսէն ալ չիկոր պնդցնենք պիտոր : Ո՞հ , այնչափ ուժ ունի աս մտածականն որ՝ առ միայն մտածելը հերեւ է , կըսէ սուրբ գիրքը , ամմեն փորձութեանց գէմ կենալու , ամմեն մեղքէն հեռու փախչելու . “ Յուշլիցի քեզ վախճան քո . և յաւիտեան ոչ մեղքցես , . (Սիէ . Է . 40 .) Բայց գէշն ան է որ առ բաներս մտածող չիկայ . “ Ապականեցաւ ապականութեամբ ամմենայն երկիր . զի ոչ դոյ մարդ որ գնէ ՚ի սրտի , . (Երէմ . Ժղ . 11 .) Թող մէյսը մտածեն առ բաներս զգայասէր մարդիկները , թող ստէպ և աղէկ մտածեն , կը տեսնեն որ իրենց սրտին կրակը ջրէ պէս կը մարէ աս մտածականը :

Հինդերորդ գեղն ու զօրաւոր գեղ մարմնական մեղքերէն խալսսելու՝ Քմի շարշարանիքները մտածելն է . և մաքով իր սուրբ վէրքերուն խորունկը մտնել : Որոնք որ կարդալ գիտեն , կրնան իրենց մաքին օգնել այնշափ աղէկ գրքերով որոնց մէջն Յսի շարշարանիքները ստորագրած են ամմեն պարտգաներով , ու մեր հոգւոյն լաւ և օգտակար մտածութիւններով : Կարդալ չի գիտցողներն ուլ թող խաչելութիւն մը տռնեն ձեռուընին , կենան նոյին մտածեն ով է խաչն վրայ գամոււածը , որոնք համար անանկ գամոււած մեռեր է . և նայելով մտածելով մոքերնին բերեն ինչ որ շատ անդամ քա-

ըսովիշներէն լսած են Յնի չարչարանկներուն վրայ . Կը առանձն որ ասանկ ընկըզ պատերնին կը պաղի աշխար-քիս զուտրմութիւններէն ու զգայական բաղադրներէն : “Մարմնական փորձութիւնները զսպելու համար , կըսէ սուրբ Օգոստինոս , ու բժիշխոհութեան կրակը մարելու համար , Յնի գառնակսկիծ չարչարանք-ներն ու մատը մատածելէն զօրաւոր գեղ ջիկայ . ուրիշ գեղ մը շեմ գտած այնչափ զօրաւոր , ինչպէս Յնի նր միջացն առաւինիլ . հոն է իմ առաջով հանդիսաւ , հոն ուժ մը կառնեմ որ ինծի հոգի կուտայ , : Սուրբ Բեռ-նարդոս ալ կըսէ . “Երբար անհամեստ փորձութիւն մը կըզցաս , մէկէն միուզգ Յնի չարչարանկներուն տար և առանձ ըսէ . իմ աէրս խաչին վրայ կախուած ինծի համար կը չարչարուի . ևս ի՞նչպէս ուզեմ հեշտանալ , : Արանկ կընէին բալոր սուրբերը . մանաւանդ սուրբ Պետրոս աղիանտարացին այնչտի խիստ ճգնութիւններ ը-նելէն եռքը , երբար քիչ մը մարմնական փորձութիւն կըզցար , մէկէն խաչելուածեան ոտքը կը վազէր , ու լուզով հառացնելով կըսէր . “Տէր իմ , ի՞նչպէս կըլլայ որ գուն խաչին վրայ անմեզ տեղը դամուած այդչափ ցաւերու կափեներու մէջ չարչարուիր , և եռ մեղաւորս ուզեմ հեշտանալ , : Մէնց ալ ասանկ ընենք . միրելի որդիքս , առ գեղը բանեցնենիք . Յնին չարչարանկներն առեւզ մատածենիք , մանաւանդ երբար սատանան մար-մական փորձութիւններ կը բերէ մեզի . և այ շնորհ-քանչ ամեն փորձութեան կը յաղթենիք :

Վեցերարդ գեղն անհամեստութեանմեղքերէն խա-լըսելու՝ սուրբ ածածնայ ջերմառանգութիւն ընելն է , և զմոն իր պաշտպանութեանն յանձնել որ մեղի համար բարեխնած ըլլայ . անպատմելի բան է աս ջերմա-անգութեան որցափ օգտակար ու զօրաւոր բան ըլ-լաց : Թէ որ կը յիշէք , առ բանին վրայ խօսեցայ ձեզ՝ հաւատամբը մեկնելու առենս : Սուրբ սոկերերանն օր մը քարոզ տուլու առեն՝ ըսաւ իր ժողովրդեանը . “Ուր-չափ պարկեշտ ու սպասիոհ անձինք որ հոս կաք նէ . առմենքդ ալ սուրբ ածածնայ դիմցէք միշտ , ու մի տարակուսիք որ ինքն իր պաշտպանութեամբը չի թո-զուր որ առ պարկեշտութեան անդին գանձը կորսըն-քնէք , : Պատճառն յայտնի է . վասն զի առ տռա-քինութիւնը խիստ սիրելի եր սուրբ ածածնայ , .

հանկ որ ատիկայ չիկորուղնցընելու համար՝ տարակու-
սեցաւ որ Գարբիէլ հրեշտակապետին հաւանի թէ չէ .
Երբոր տծամայր ըլլուլուն աւետիքը բերաւ նէ . “ Զիսդդ
լինիցի ինձ ոյդ . քանզի զայր ոչ գիտեմ ” , . (Ա . բ .
34 :) Ուստի բնական է որ Երբոր իրեն դիմենք առ ա-
ռաքինութեանը դէմ եղած մեղքերէն խալբուլու հա-
մար , ամմեն կերպով կը ջանայ այմէ մեզի պէտք եղած
շնորհքն և օգնութիւնն ընդունել : Անոր համար կըտէ
սուրբ Բեռնարդոս : “ Փորձութեան հովին կելլին քե-
զի դէմ . առաւապանաց ժոյյաերոն կը հանդիպիս , հպար-
տութեան փառասիրութեան բամբասանաց ու նախան-
ձու ալիքներուն մէջն ես ինկիր , մարմինդ զքեզ կը խը-
թէ , գործած անհամեսառութիւններուգ ծանրութին
ու բազմութիւնն յուսահատութիւն կը բերէ քեզի ,
մէշէ որ սուրբ ածածինը մեղաւորներուն մայր է , իրեն
դիմէ , իր ոսքն ինկիր , աղայէ պաղատէ , իր առաքի .
նութիւններուն ջանա հետենիլ . ու մի տարակուաիր որ
իր բարեխօսութեամբն՝ իր պաշտպանութեամբը քեզի
կոպնէ , գործած մեղքերէդ զքեզ կը խալբու , և չի
թողուր որ մէյմըն ալ գործես , : Թէ որ մեր ամմեն
կարօտութեան մէջ ամմեն փորձութիւններուս մէջ
այմէ եաքը սուրբ ածածնայ փրայ պէտք է գնենք յօ-
սերնիս . իրեն դիմենք , իր պաշտպանութեանն ապտ
ինինք , հապտ ո՞րչափ աւելի մարմինական փորձութինց
մէջ որ իրմէն խնդրածնիս ուրիշ բան չէ՝ բայց իրեն
այնչափ սիրելի եղած տռաքինութիւնը : Ան ատենք
պէտք է սր մէկէն իրեն դիմենք , ան ստենն աւելի վրա-
տահ ըլանիք որ մեր աղօմքը կը լսէ : Կորդտնիք սուրբ
բերուն վայքը , կը տեսնէնք որ աս տռաքինութեան
ամմենէն բարձր աստիճանն համառջները սուրբ ածած-
նայ ջերմեռանդներն եղած են . շատաելն ալ որ մար-
մական փորձութիւններէն խիստ նեղութիւն կը քա-
շէին , ամենելին առանց մեղաց խալբուցան , փորձու-
թիւններուն յաղթեցին ու սրբութեամբ կետնքերնին
անցուցին . կըսէ հայրն Աւելա , վասն զի սուրբ ածած-
նայ ջերմեռանդ էին , միշտ իրեն կը դիմեին , իր բարե-
խօսութիւնն իր պաշտպանութիւնը կը խնդրէին , ամ-
մեն օր ՚ի պատիւ իր մաքրութեանն իր անարատ յզու-
թեանն իր կուսութեանն աղօմք մը կընէին : Ուրեմն
ամմենքն ալ , մանտւանդ մարմնական փորձութիւններ

ունեցազները, ջերմասանգութիւն թող ընեն սուրբ անածնայ, խնդրեն իրմին ստէպ ու պատանց. թէ որ մղքի մէջ ինկած են, իր բարեխօսութեամբը կելլեն. թէ որ չեն ինկած, իյնալէն կը խալըսին:

Եռքի գեղն աս ախտէն խալըսելու և անհամեստ մղք քերու մէջ ջլյալու՝ ստէպ խոստովանիլն ու հազոր. գուիլն է: Սիրելի որդիքը, թէ որ աղէկ պատրաստութեամբ ստէպ ստէպ խոստովանիք ըլլոյք, սրբութիւն առնէք, անանկ ուժ մը կուգայ վրանիդ որ ամմն կիրք կը զսպէք. ամմին փորձութիւններէն, ու հոգինիդ աշմարմինիդ աղ կազառոտէք մղքերով: Վասն զի ինչպէս որ նք եկեղեցւոյ անսխալ վարդապէտութիւն է, սուրբ խորհուրդներն երկու տեսակ շնորհը կուտան մեղի. մէյմը սրբարար՝ որ է այ գեղեցիկ բարեկամութիւնն, այս ինքն հոգինիս այ շնորհքին մէջն ըլլոյք. մէյմըն աղ մասնաւոր օգնութիւն ու շնորհք՝ մղքն ատելու և ռաքինութիւնը միրելու, և ասանկով այ հետ աւելի միտնալու: Ուրեմն ով որ ստէպ կընդունի սուրբ խորհուրդներն, աւելի ընդունելով նաև աս մասնաւոր շնորհքներէն՝ գիւղաւ կը յազմէ փորձութիւններուն տեղիք առյ, մանաւանդ մարմական փորձութիւններուն, ու մղքերու մէջ թաղուած մնայ: Փորձն աղ կը վկայէ որ ստէպ խոստովանիք եղող ու սրբութիւն առնովները գրեթէ ամենին մահացու մղքի մէջ չեն իյնար. իսկ որոնք որ հազիւ տարին մէյմը կը խոստովանին, միշտ մահուչափ մղքերով բեռնաւորուած կուգան խոստովանելու: Ուսի՞ց առաջ կուգայ աս ատրբերութիւննը. ամմենքն աղ մարմին չունին, ստատանան ամմենքն աղ չի փորձեր, աշխարհքս ամմենսւն վրայ աղ չի յարձլիքիր: Ուրեմն յայտնի է որ՝ ստէպ խոստովանիք եղող ու սրբուի առնողներն՝ այս մասնաւոր օգնութիւն շնորհք ընդունելով, գիւղաւ կը յազմէն փորձութիւններուն այ շնորհքին մէջը կը մնան. իսկ սուրբ խորհուրդներն ընդունելու անհոգ եղողներն՝ այ մասնաւոր շնորհք-

Ներկն և օգնութենէն դրկուելով, փորձութիւն մը վրա նին և կածին պէս՝ տեղիք կուտան, և առջնէն դէշ ե՞յլ նան։ Անոր համար Գ. ակըրն մեր կըսէ . “ Որ ուստ զհացս զայս, կեցցէ յաւիտեան . Որ ուսիցէ ոք ի ամանէ, մի մեռանիցի , . (8-հ. չ. 89. 50.) Ըստ կուզելու որ սուրբ հազորդութիւնը մեր հոգւոյն հացն է, ինչ պէս որ մարդուս մարմնն առանց հացի առանց կերակուր ուտելու չապրիր կը մնանի, առանկ ալ հոգինիո որ հազորդութեամբը կապրի, առանց ստեղ հազորդուելու կը մնանի :

Ահա կարճ կերպավ սորվեցուցի ձեզի ամմնէն զըրաւոր գեղերը մարմնական անհամեստ մազերին խոցեսելու . Առաջ՝ ընելու զցուշութիւննիդ ըսի, այսինքն որ պէտքը չէ ամմնն բանի հայիք, պէտքը չէ անպարկեցախառակութիւններ ընելք, պէտքը չէ մանչ և աղջիկ զաւ կըներ՝ կնկախիք և էրիկ մարդիկ մէկմէկու հետ սէր և ընտանութիւն ընելք, պէտքը չէ չափազանց ուտելու խմելու ետևէ ըլլաք, պէտքը չէ թողի ու գատարի կեանք անցնելք, պէտքը չէ պար պարելու թատրոնական խաղերու երթաք . Ետքն ալ աս գեղերն ըսի, այսինքն ոտես ազգմէք ընել, մարմնական փորձութիւններու մէկէն իմացածնուոգ պէս գէմ կենալ, յիշել միշտ որ ած ամմնն տեղ է և ուր որ ըլլանք կը անսնէ զմել, որ հաւատքին սորվեցուցած նշանաւութիւնները մտածել, Յնին չարչանքները մտքերնիդ բերել, սուրբ ածածնայ ջերմեռանդ ըլլալ, ու խռառավանանցնիդ սրբութիւն առնելինիդ չուշացընել։ Աս գեղերս ով որ միշտ ընելու ըլլայ նէ, բղախոհութեան ախտէն կազմակի՝ թէ որ թշուտաւաբար պլըշտըկուած է նէ առ ախտէն . թէ որ չէ, ապահով կըլլայ չփափչարկուելու : Իսկ ով որ աս գեղերը չներ, առ ախտէն չիմարըսն լէն ի զատ՝ էրթալով կը առստկանայ ախտն, ու մազերը կը չատնան, ան անիծած մազերն որ աշխըքիս վրայ ամմնէն սոսկալի պատիժները բերին, ինչպէս ուրիշ անդամներ ըսի։ Առաւած պահէ որ՝ առ մազերուն համար՝ որ օր օրուան վրայ եւելնալու հետ են, նոր պատիժներ չիմարն վրանիո, հսու ալ ըլլայ նե՛ անգին, որ աւելի սոսկալի է :

ՅՈՐԴՈՐԵԿ ՃԾ.

ՆՅԱՆԵՐՈՒԴ ՊԱԳԱԿԻՐԱՆՔՆ ՎՐԱՅ :

“Մի գողանար,,.

Նիմոյ ձեզի այ եօթներորդ պատուիրանքն սկսիմ
պիտոր բացարելու, որ մէկ երկու անգամով չի լմըն-
նար : Ուրեմն առաջ աեսնենք ինչ է գողութիւն ընե-
լը, մ գոշնար ըսելով ած ինչ կարգիլէ, ինչ գէշ բան
է գողութիւն ընելն, ինչ պատիմ կուտայ ած գողե-
րուն անգին . ետքը աեսնենք Արք մահուշափ մեղք կը-
լայ գողութիւնը, և Արք ներելի : Գողն ալ ըսելն ու-
րիշի բանն անիրաւաբար իր կամքին գէմ առնելն է : Թէ
որ ակրօթմէն ծածուկ առնուին է, գողութիւն կըսուի .
իսկ թէ որ ակրօթը ձեռքէն բռնի կամ վախցընելով առ-
նուի նէ, կըսուի յափշտակութիւն : Յայտնի է որ աս
երկրորդ կերպն աւելի ծանր մեղք է . վասն զի ուրիշի
բանն իր կամքին գէմ առնելէն ՚ի զատ, ակրօշն անձին
ալ նախատինք ընել է՝ բռնութիւն կամ սպառնալիք
բանեցընելով . անոր համար աւազակներուն պատիմն
աւելի ծանր է, թէ և գողցածնին քիչ բան ալ ըլլայ :

Ուրեմն մ գոշնար ըսելով ինչ է այ արգիլածը :
Կարգիլէ թէ գողնալը և թէ յափշտակելն անիրաւա-
բար ուրիշի բանը : Եւ որովհետեւ ուրիշի բանն իր կա-
մացք գէմ քովերնիս պահելը նոյն վնասը կը բերէ ափ-
րոշն՝ ինչ որ գողնալն, ուրեմն ան ալ կարգիլէ ած մ
գոշնար ըսելով : Ասանկ ալ որովհետեւ գողութեան
չարութիւնը գողցուած բանին տիրոջն եղած վնասին
պայ է, ուրեմն ինչ կերպով ալ անիրաւ տեղն ուրիշի
վնաս մը հասցընելու ըլլանք, կամ զինքը շահէ մը դրկէնք
նէ, գողութիւնը ըրածի պէս կըլլանք : Խօսք հասկընա-
լու համար . մէկն ուրիշի բանը չառներ, բայց կը կոարէ
կաւրէ կը փճացընէ . մէկն ուրիշի անէն բան չի վերցը-
ներ, բայց ասնը կրակ կուտայ . մէկն ուրիսի սանը չի յա-

Գըշտակեր, բայց չի թողուր որ շահեցընէ . աս ամմն բաներն ալ կարգիլէ ած չի գովառը ըսելսվ:

Պէտք է որ հիմայ կենամ ձեզի ցցընեմ որ գողութիւնելը դէշ բան է և ծանր մեղք է . Հերիք է որ ամմն մարդ ինք իրեն վրայ մտածէ, մէկէն կիմանայ ինչ մծ մեղք ըլլալը . “ Խա զմերձաւորին ՚ի քէն,, . (Սէր . լդ . 18.) Ո՞ւ է որ սիրու չիխջխայ երբոր ուրիշն իր բանը գողնալու ըլլայ նէ , ու ծանր մեղք ջիսեպէ ըրած վխասը . ուրեմն թէ որ ուրիշներուն մեզի ըրած վխասը մեղք կը սեպենք, պէտք է որ մեղք ըլլայ մեր ըրած վխասն ալ ուրիշն : Մէջմէն մէկուն գող կանչէ , կը տեսնես որ ինչպէս գժարը կուգայ, անկէց մծ նախատինք չես կրնար ընել իրեն : Ինչո՞ւ . վասն զի բնութիւններ ալ կը վկայէ գողութեան խիստ դէշ բան ըլլալն . ամմնէն անտրդ և անուն կոտրող ախաներուն մէկը կը սեպենք գողութիւնը : Խրաւցնէ ալ նայիս նէ , որ ախտն է որ այնչոփ խռովէս ուրիշը, տակնուգայ ընէ ընկերութեան հանգիստն, ինչպէս գողութիւնը : Թէ որ մէկն իր ունեցածին տէր շրջար, ամմն վայրկեան վախէր որ մէկը մէկալը գան տանեն պիտոր իր ունեցածը . ի՞նչպէս կրնար խազապ ապրիլ աշխարքիս վրայ . պարապ կեցուներն՝ ախտաւոր մարդիկներն աւելի երջանիկ երլարքին, վասն զի կրնային ուրիշի քրաֆիքովն տպրիլ . իսկ գործունեայ տռացինի մարդիկները (թշուառ կը լային, վասն զի և ոչ իրենց քրափիքին իրենց աշխատանացը պառուղ կրնային վայելել : Եւ ասկէց գիտէք ինչ կը հետևէր . ամմն մարդ տեսնելով որ ուրիշն իր ունեցածը կը գողնոյ, ինքն ալ ուրիշնը կը գողնար, և ամմնկը մէկմէկու ունեցածն յափշտակելու կիլլէին . հարկ կը լար որ մէկմէկու հետ կռոււէին, մէկմէկ զարնէին սպաննէին, ոմանք ուրիշի բանն յափշտակելու համար, ոմանք ալ իրենցը պաշտպանելու, և բոշօր աշխարհը գազաններու անառա մը կը դառնար, մարդիկ գաղաններէն արջերէն տախւծներէն դէշ մէկմէկ սպաննելու ետևէ կը լարքին : Երկրի մը մէշ շորս հինգ աւազակ միայն ըլլան նէ , ան երկրին խաղաղութիւնը կը վերնայ . գիշեր ցորեկ ամմնը վախի մէշ կը լար . ուրեմն ի՞նչ կը լար, թէ որ ամմնէքն ալ գող աւազակ ըլլային : Անանկ է նէ , թէ որ գողութիւնն այս չափ թշուառութիւն կը բերէ մարդկային ընկերու .

Շեանը նէ, յայտնի է որ գէշին գէշն է և ծանր մղբ է:

Անոր տարակոյս զիկայ, գողութիւնը խիստ գէշ տիսա է, և իր բնութենէն մահացու մեղք է, և անանկ մեղք՝ որ ուրիշ ալ ծանր մեղքերու մէջ կը ձգէ զմարդ: Տեսէք Ա.քառար թագաւորն և Յեղաբեկ թագուհին Նաբովթին ոյզին առնելու համար ինչ անօրէնութիւնին ըրին. ինչ անմեղ մարդը զպարտութիւներով սպաննել տուին, որ պէս զի ունեցածն առնեն: Ի՞նչ անօրէնուիներ, ի՞նչ բարբարոսութիւներ, ի՞նչ արուններ չեն ըներ աւազակներն ուրիշին ունեցածն առնելու համար. անմեղ ճամբորդները, որոնք և ոչ կը ճանչնան և ոչ հետերնին ատելութիւն կամ թշնամութիւն սւնեցեր են, կը զարնեն կըսպաննեն: Տեսէք գողերուն ըրած անօրէնութիւններն, ինչուան երբեմն ժամեր ալ կը մտնեն, սրբազն բաներ ալ կը գողնան, սրբապղծութիւն կընեն, արբութիւն գետինը կը թափին՝ սրբառութիւն ուղարկու համար: Բայց կը վայելին գողցածնին. Ա.քառարին և Յեղաբեկին պէս կըլլան, թէ որ անոնց պէս ալ չըսպաննուին՝ ետքը ետքը կը բռնուին, բանտի մէջ կը փառին, կամ անարդաբար կախազան կելլեն:

Հին եգիպտացիներն օրէնք մը ունեին որ տարին մէյմը ամմեն մարդ գատաւորին ճիշդ հաշիւ պիտոր տար ցցնէր իր վիճակին, իր առուտուրն, իր ժառանգութիւնը, իր տանը մէջ եղածն, իր ամմեն ունեցածը. ու թէ որ մէկուն քովը գողցուած բան մը գընուեր նէ, գիտեմ ինչ էր իր պատիմը. ձիուն պոչը կը կառէին զինքն ու գետինը քաշկրտելով կըսպաննէին, ետքն ալ մարմինը գաշտի մը մէջ կը ձգէին որ կերակուր ըլլայ գողաններուն՝ որոնց յափշտակութեանը նմաներ էր: Այնչափ ատելի էր ան հին ազգերուն գողութեան ախտն որ, գողերն աշխըրքէս վերցընելու և իրենց երկիրն ատ հրեշներէն մաքրելու համար՝ որ բնութեան նախաաինքն են ու մարդկային ընկերութիւն ատկնութրայ կընեն, ասանկ սաստիկ օրէնք մը գրեր էին: Թէ որ մեր մէջն ալ ասանկ օրէնք մը ասանկ քննութիւն մը ըլլար, ո՞չ որչափ աներու մէջ գողունի բաներ կը գտնուէին, որչափ հագուստներ և ըռզակներ՝ որչափ կահ կարասի՝ որ վաճառականին առնելիքներուն մէջը գրուած են, և առնողներուն հողը չէ վճա-

բելու . որչափ ծառաներ ու բանուարներ որ վարձեր - նին չեն առներ , վասն զի տէրերնին ունեցածն ունայ - նամիրութեան մասնը անոնց վարձը չի կրնար տալ : Քանիներ ալ կը գտնուեին որ եկամուռ չունին , ա - բուեստ չունին , չեն աշխատաիր , ու աներնին ամմնն բա - րեզով ընցուն է , կուտեն կը խմեն կը հադուին կը կա - պուին . ուրիշ ստակ գանալին ած գիտէ : Ուստի որ - չափ միու պոչ կապելու մարդիկ կը գտնուեին :

Բայց գողերուն պատիժը խիստ քիչ կըլլոր , թէ որ մարմնաւոր պատիժ միայն կրեին նէ . ալ գեշն ան է որ հագեոր պատիժ ալ պիտոր կրեն՝ արքայութէ գուրու իյնալով . վասն զի գողութիւնն ան մեղքերէն մէկն է որ զմարդն արքայութենէ գուրս կը ձգէ , գժոխք կը խրէէ : Ամիկայ սուրբ գիրքը շատ տեղ կը զուրցէ , բայց Պօղոս առաքեալին ըստածը հերիք է . կորնթացւոց թըլ - թին մէջ համրելու առեն ան մեղքերն որ զմարդ կը զրկին ալքայութենէ , կըսէ . “Մի խարիք , ոչ գողք և ոչ յափշտակողք , զարքայութին այ ոչ ժառանգեն , ” . (Թ . Կար . Ղ . 10 .) այսինքն ոչ գողերը , ոչ ուրիշ բանն յափշտակողներն , արքայութիւն չեն կրնար եր - թալ : Ուրեմն գժոխք կը թափին՝ սոսկալի բացերուն մէջ յափշտակութեան առնջուելու : Եւ ի՞նչ բոցերու մէջ , կըսէ սուրբ Օգոստինոս . չէ թէ սովորական ուզիչ մե - ջաւորներուն կրակին պէս , այլ շատ աւելի տատիկ . վասն զի թէ որ Գն աէրն մեր ընդհանրատկան դատաս - աանին գտատապարտէ պիտոր կրակի մէջ կրելու անոնք որ երենց սւնեցածէն կարօտ եղողներուն չեն առ , հապտ ի՞նչ կրակի մէջ երին պիտոր անոնք որ ուրիշին ունեցածը կը գողնան կամ կը յափշտակէն : Հիմայ թող դան լսեն ան անզցամներն որ կրսեն՝ պէտք և աչք բա - նալ ամմնն մարդ կրցածը ձեռք ձգելու , ստակն ամմն - նուն համար եղած է , խիստ բարակ մանողն անօթի կը մնայ , և ասոնց նման խօսքեր : Դժոխքին մէջը պիտոր խմանան առ խօսքերուն ինչ ըլլակը : թէ որ չփողնա - լու կրամանն ած իր բերնովը տուած չըլլար նէ , կըր - նային պատճառաանք մը դանել . բայց ած է ըսոզը մ գողանար . կարեցի բան է որ մէկն առ տատիճան իր խղճմանը ծալլէ :

Անանկ է նէ , գողութիւն ընելը մահացու մեղք է միշտ , ամմնն անդամ որ մէկը բան մը կը գողնայ՝ մա-

հուշափ մեղք կը գործէ : — Չէ, մշտ մահուչափ մեղք չի գործեր, երբեմն ներեցի մեղք կըլլայ գործածը : Իրաւ է որ գողութիւնն ըստ ինքեան մահացու մեղք է, բայց ամմեն գողութիւնը չէ . թոյնի պէս է գողութիւնը . թոյն բա ինքեան մահացու գեղ մըն է, մարդը կը մեռցնէ . բայց երբոր բաւական գոյացութիւն ունենայ նէ . իսկ թէ որ մէկը խիստ քիչ առնելու ըլլայ . մոռցնելու չափ ուժ չունենար : Ասանկ ալ գողութիւնն ըստ ինքեան մահացու է, վասն զի կրնայ մեռցնել գողցովն, հոգին, բայց երբոր գողցածը բաւական բան ըլլայ . և ըրած գողութիւնը ծանր նիւթի վրայ ըլլայ . թէ որ թեթև նիւթի վրայ է, կամ խիստ քիչ բան է գողցածը, ներեցի կըլլայ :

Ուրեմն գիտնալու համար որ գողութիւնը երբ մահուչափ մեղք է և երբ ներելի, պէտք է նայիլ որ ծանր նիւթի վրայ է թէ թեթև : Ուրեմն երբ ծանր է նիւթն, և երբ թեթև, հոս է գժուարութիւնը : Այնչափ մասծելու բաներ կան ասոր վրայ, այնչափ դիտելու պարագաներ, թէ գողցովն կողմանէ և թէ գողցուած բանին աիրոջը, թէ տեղույն կողմանէ և թէ ժամանակին՝ այսինքն ուսկից և երբ գողցուած է, և թէ գողցովն դիտաւորութեանը կողմանէ, որ սուրբ Օգոստինոտին ըստածը կըսեմ, այսինքն շատ դժուար ու շատ վասնգաւոր բան է որոշելն որ գողութիւնն երբ ծանր ու մահացու մեղք կըլլայ : Բայց որչափ կարելի է նէ ըստ տաղուհամար՝ պէտք է նոխ աս կանոնը դնել որ որովհեան գողութիւնն ուրիշի վնաս ըլլալուն համար մեղք է . թէ որ վնասը ծանր է նէ՝ գողութիւնն ալ ծանր ու մահուչափ մեղք կըլլայ : Ետքն ալ աս ծանրութիւնը պէտք է մտածել գողցուած բանին աիրոջը կողմանէ :

Հատ ածարաններ քսանըհինգ լուռուշի չափ բան գողնալը՝ ծանր նիւթ կը սեպեն, գողցուած բանին աէրը որչափ ալ հարուստ ըլլայ : Հիմայ մէկէն ըստ ներ կըլլան որ քսանըհինգ զուռուշն ալ ի՞նչ պիտոր ըլլայ մէկ հարուստի մը մէկ իշխանի մը համար, անկէց ի՞նչ վնաս կըլլայ աիրոջը : Բայց վնասն աղէկ հասկընալու համար՝ պէտքը չէ նայիլ միայն ան մարդուն հարուստ կամ իշխան ըլլալն, իր ան քսանըհինգ զուռուշն կարօտութիւն չունենալը, հապա պէտք է մտածել որ ան քսանըհինգ զուռուշովն երկու իրեք օր կարօ-

տութիւն ունեցող մը կրնար ապրեցնել . ուստի առ վնասն ըստ ինքեան ծանր ըլլալով , մահացու մեղք կը լայ գողութեղ : Ուրեմն մոքերնիդ պահեցէք որ քառ նընինդ զուռուշի չափ գողնալը՝ նաև ունեոր մարդէ մը , ծանր մեղք կըլլայ , և հերիք է գողցողք գժոտք տանելու :

Բայց չիկարծէք որ ծանր մեղք ըլլալու համար պէտք է միշտ որ գողցուած բանը քսանը հինգ զուռուշի չափ ըլլայ : Գողցուած բանին տէրն անանկ մարդ կրնայ ըլլալ որ անկէց քիչն ալ հերիք է մահացու մեղք ըլլալու : Ուրեմն պէտք է չորս տեսակ անձինք բաժնել . անոնք որ իրաւացնէ : Հարուստ են , որ խիստ քիչ են . անոնք որ միջակ են . անոնք որ ոչ հարուստ եւ աղքատ են . և անոնք որ աղքատ ողորմելի են : Հարուստներէն , ինչպէս ըսի . քսանը հինգ զուռուշի չափ գողնալը՝ մահացու մեղք է . միջակներէն տասնը հինգ զուռուշի չափ գողնալը սովորաբար մահուչափ մեղք է . անոնցմէն որ ոչ ունեոր և ոչ աղքատ են՝ տասը զուռուշ ալ գողնալը մահացու մեղք է . իսկ անոնցմէն որ աղքատ ողորմելի են՝ զուռուշ մըն ալ գողնալը մահացու մեղք է : Վասն զի առ ըստած չափերս գողցուած ստըկին տէրերուն կողմանէ մտածելով մեծ կը սեսլուին , անանկ որ կրնան անոնք ծանր կերպով տժդոհ ըլլալ վշտանալ զայրանալ . քաշած վնասներնուն վրայ : Ինչու որ ամմեն մէկին համար տաշափ ստակը մէկ օրուան ապրուստ կրնայ ըլլալ , ու բաւական աշխատանկով կը վաստըկուի . ուստի քաշած վնասնին ալ բաւական ծանր կըլլայ՝ մահացու մեղք սեպուելու առ վնասը տուռողին :

Իսկ թէ որ գողցուած բանը խիստ պղտի բան է , զոր օրինակ չորս հինգ փարայ , խնձոր մը , ողկոյզ մը խազող , և ասոնց նման բաներ , հասարակօրէն ներելի մեղք կըլլայ . բայց կրնայ ալ մահուչափ ըլլալ : Նախ գողցովին դիտաւ որութենէն . զոր օրինակ մէկը պղտի բան մը կը գողնայ , բայց թէ որ կարենար նէ՝ մեծը կը գողնար , ուստի առ չար բաղձանքով կամ առ պղտի գողութիւնները շարունակելու գիտաւորութեամբը մահացու մեղք կը գործէ ամմեն տնգամուն : Երկրադը՝ ըրած վնասին ծանրութենէն , զոր օրինակ մէկը պղտի հաց մը կը գողնայ . բայց հացին տէրը կամ ստակ չունենալով կամ ան տեղն ան տանը հաց չիդանելով ան-

թի կը մնայ , եղաւ ծանր լիստս ու մահացու մեղք ։ Ամանապէս մէկը գերձակին ասելը կը գովհայ անանկ տեղ մը որ խեղճն ուրիշ ասեղ չի գտներ . չի կրնար բանիլ ու հայր հանել . ասելը պղտիկ բան մըն է իրաւ , բայց եղած մնասը ծանր : Երրորդ՝ գայթակղութեան կողմանէ , այսինքն երբոր մէկն ըրած գողութերը ծանր մեղքի պատճառ կուռայ . զոր օրինակ մէկը պարտէցի մը մէջէն աղուոր ծաղիկ մը՝ աղնիւ պառւղ մը կը գողնայ . գողցածը պղտի բան է , բայց գիտէ որ անոր տէրը կամ խաթօւնն անէծքնիր պիտոր տայ գողցողին , սաստիկ կիրք պիտոր ելլէ . այ գէմխօսքեր պիտոր հանէ բերնէն . ինքը կրյայ պատճառ տա գայթակղութեանը , ուստի մահացու մեղք կը գործէ : Եկուր նայէ որ աս բաններուն խղճմտանք ընող չիկայ , և ոչ կը խոստովանին . թէ և գիտէն որ գողցած բաներնուն տէրը կատղեր է , իրենց պատճառաւը մեղքեր եղած են : Բայց թէ որ աս իրեք պարագաները չըլլան նէ , այսինքն չար դիտաւորութիւն , ծանր վիտս , ու գայթակղութիւն , պղտի բան մը գողնալը մահացու մեղք չըլլար :

Անանկ է նէ ան ծառան կամ աղախինն որ ամմն օր տիրոջը համար ըրած ծափքերուն վրայ զուռուշ մը վերագիր կընէ , ծանր մեղք չի գործ եր . ան վաճառականն որ ամմն ծախսած բաններուն չափը կամ կշիռը արամ մը պակաս կընէ , մահուչափ մեղք չի գործեր . մէին որ ամմն օր այդիէ մը երկու իրեք կուզ խաղող կուտէ , ներելի մեղք է ըրածն , օրհնած ջուր մը առնելով կանցնի , հա : — Առանկ չէ . արդէն ըսի որ աս պղտիկ բաններով ալ մահացու մեղք կընայ ըլլալ . բայց աս ալ կըսեմ . երբոր ատ պղտի գողութիւնները վրայե քայ կուգան , ու ծանր վիտս կը հասցընեն տիրոջը , Բնչպէս կընան ներելի մեղք ըլլալ : Ամմն մարդ մէյմը իր վրայ մատածէ . թէ որ մէին այսօր իրմէն իրեք չորս ժամանակ , վաղը տաստանը հինգ ժամանակ , այսօր պղտի բան մը , վաղն ալ ուրիշ պղտի բան մը , Բնչ կըսէր . իրաւունք չեր ունենար զայրանալու , որովհետեւ նոյն բանն էր որ գողցողը քիչ քիչ գողնալու տեղ՝ բոլորը մէկան գողցած ըլլար : Մանաւանդ կրնամ ըսել որ պղտի գողութիւններն աւելի վտանգաւոր են . դատն զի աւելի գիւրին է պղտի բան մը գողնալը քան

թէ մեծ . վասն զի պղտի բան գողցողը բանի տեղ չի-
դնելով ըրածը՝ կամոց կամոց ծանր մեղքի մէջ կիյայ
առանց մտածելու . վասն զի պղտի գողցութիւններ ստեղ
ընելով՝ սովորութիւն կըլլայ իրեն գողութիւն ը-
նելլը , և խիստ գժուարաւ կրնայ եա կենալ : Մէկն
որ ամեննեին գողութիւն չէ ըրած , թէ որ փորձութիւն
մը ունենայ մեծ բան մը գողնալու՝ հասարակորէն չի
համարձակիր , կը խրտի . անոր համար գիտէք սատա-
նան ինչ կերպ կը բանեցնէ զինքը ծանր գողութեան
մէջ ձգելու : Կըսկսի առաջ պղտի բաներու վրայ փոր-
ձնել զինքը՝ ինչուան որ խրտին սնցնի . երբոր մէյմը
գողութիւն ընելու կը վարժեցնէ , անկեց եազը ծանր
գողութեան մէջ ալ գիւրաւ կը ձգէ զինքը . հերիք է
որ առիթը գտնէ , մէկէն ձեռք կերկեցնէ , վասն զի
անակութիւն եղած է իրեն գողնալը : Բայց եազը եազը
ի՞նչ կըլլայ ասանիներուն . թէ որ բանտի մէջ կամ կա-
խաղանի վրայ ալ կեանքերնին չիկորացնցնէն նէ , խըզմ-
մտանքնին գողութիւններով ծանրացած կը մեանին .
հոգինին կը կորացնցնէն : Մէյմը հարցընենք ամենն
մեծ մեծ գողերուն և աւազակներուն որ ի՞նչպէս առ
ատափնան անդպամութեան հասեր են . կը տեսնենք որ
ամեննէն ալ պղտի գողութիւներէն սկսեր են :

Թող ահանեն ուրեմն հայրերն ու մայրերը որչափ
պէտք է աջուղնին բանալ զաւկըներնուն վրայ պղտի-
կուց , ու պատժել զիրենք երբոր պղտի բան մըն ալ
դողնալու ըլլան նէ , որպէս զի սաստիկ խրտում մը ու-
նենան գողութենէ : Ըստ աւելի յանցաւոր են ան
հայրերն ու մայրերն որ զաւկըներնուն չար օրինակ
ալ կուտան , և ինչուան երբեմն կը յորդորեն ալ աս-
դիէն անդիէն բան վերցնելու . անդում անողորմ
ծնողքներ . որ զաւկըներնին ալ իրենց հեա գժափք կը
քաշեն կը տանին : Պատի պատմութիւնով մը լմբնցը-
նեմ . խարերային մէկը , որ առուտուրի մէջ խարդա-
խութիւններ ընելով գողութիւններով առաջ եկած
եր , երբոր մեռնելու ատենը հասաւ՝ կանչեց նօտարն
որ կոտակն ընէ . բայց ըստ խօսքերէն նօտարը կարծեց
որ իրելքը գլխէն գացած էր : Վասն զի կոտակին մէջն
իր հոգին ալ , կնկանն ալ , զաւկըներունն ալ սատա-
նային ժառանդութիւն կուզէր թողուզ : Առնելք-
մէլ ուզեց նօտարն , ըսելով որ խելքը դմբէն գացած

հիւանդին կտակը շանցնիր պինառոր չե . բայց հիւանդն ըստաւ . խելքս վրաս է , մի տարակուափր . սատանային թողուցածս՝ արգեն իրենն է . վասն զի իմ հոգեոյս շատանց ափրած է ըրած գողութիւններուս պատճառաւը : Կնոջս հոգին ալ սատանայինն է . ինծի մեզ սակից ըլլալուն և իր ունայիրասիրութիւններովն իմը ըրած գողութիւններուս պատճառ տալուն համար : Իակ զառ կըներուս հոգին ալ սատանայինն է , վասն զի իրենց թողուցած բաներու իմն չեն , ուրիշներունն են , իրենք չեն կրնար ժառանգել , բայց գիտեմ որ ոչ երբեք պիտոր մտածեն անոնք տիրուց գարձընելու , այլ ընդ հակառակի՝ իմ շար որինակիս հետեւելով , իրենք ալ շարուանակեն պիտոր գողութեան հետ ըլլալու : Աս սստ կալի խօսքերն ըսելով յուսահատարաբ մեռաւ : Թողառ պատմութենէս խրատուին հայրերն ու մայրերն ունեցածովին գոհ ըլլալ , ինչ որ արդարութեամբ և իրենց ճակաին քրաինքովն որ կը վաստըկին նէ՝ հերիք սեպել , զաւկըներնին ալ նոյն կրթութեամբը մեծ ցընել , ու գողութենէն հետի բանել . թէ որ չեն ուզեր որ եղբերնին դէշըլլայ , և յաւիտեան մեկմեկու անեաք տան գժորիքը . ուսկից ած պահէ ամմենքնիս ալ :

ՅՈՐԴԱՐԱԿ ՃՆԱ .

ԱՌԱՊԵԼԵՐՈ և ԳԵՂՋԵՒԵՐՈ ըստ
Գողութեանը վրա :

Այս որ աշխըրքիս վրայ ան գովերը միայն ըլլային՝ որ աները խանութեները կը մտնեն . ճամբան կամ ժամերու մեջ մարդուն վրայէն տասկ կամ ուրիշ բան կը դողնան , կամ մեկուն մեկալին վրայ կը յարձըկին՝ ունեցածը կը յափշտակեն , կը նայինք գոհ ըլլալ գրիստանէից մեծ մասն այ եօթներօրդ պատուիրանքը պահէննան վրայ , վասն զի ան տեսակ գողերը քիչ են և եղբայ ետքը կը ճանցուին : Բայց դէշն ան և որ ուրիշ անթիւ անհամար ծածուկ գովեր կամ՝ որ չեն ճանցուիր , որոնք ազատ համարձակ ուրիշներուն բանը կը դոդնան

հազարումնեկ անիրաւ կերպով . դրսուանց լաւ մարդիկ ու գողերուն թշնամի կը սեպուին , բայց իրենք ամենէն վարագետ գողերն են , և ամենն գողերէն ալ վնասակար . վասն զի ուրիշ գողերէն մարդ կըզգուշանայ , բայց ա . սոնցմէն զգուշանալն անկարեցի է : Աս ամենն գողերուն վրայ զատ զատ յորդորակներով պիսի խօսիմ . ցցընե . ըսպ իրենց գողութեան անօրէն հնարդները . բոլորն ալ ցիկրնամնե՝ գոնէ գիտաւորները , որոնցմով ուրիշներուն կը վնասեն . որպէս զի խելուընին գլուխնին ժողվին . իմանան որ գողութիւն է ըրածնին , և այ եօթ . ներորդ պատուիրանքին գէմ որ կըսէ մի գոշնար :

Ամմնէն առաջ աշքի և կողները՝ խեղճ ոզորմելի աղ . քատներն են : Ի՞նչ կուզես որ ընենք , կըսեն , կերա . կուր չունինք , հագնելիք չունինք , պէտք է որ ապրե . լու համար գողնանք , հարկը գողութիւն ընել կուտայ . մեզի :

Կը ցուիմ վրանիդ խեղճ աղքատներ , բայց մտիկ ըրէք , պէտք է որ ճշմարտութիւնն ըսեմ ձեզի : Իրաւ . ուրիշի բանն առնելը գողութիւնն ընել չըլլար . թէ որ մէկն անօթութենէն մեռնելու վատանդի մէջ ըլլայ , և ուրիշ ճար չիտնէ կետնիքը պահելու . ան ատենն իրաւ . ուրիշի բանը կրնայ առնել որչափ որ հերիք է իր կետնքն ապրեցնելու . վասն զի անանկ ատեն մէկն իրաւունք չունի ըսելու իրեն որ ինչո՞ւ իմ բանս առիր . թէ որ ինքն ալ նոյն վատանդին մէջը չիտանուի : Աս գիտուածին համար է որ կըսէ առակը՝ “ Հարկն լու . ծանէ զօրէնս . հարկաւորութեան առեն ամմնն բան հասարակաց է . . . այսինքն երբոր մէկդիէն հարկը կըս . տիպէ , մէկալ գիէն ուրիշ ճար չիկայ ասլրելու , ան ատենը գողութիւն չէ ուրիշի բանն առնել . բայց մշտ հատուցանելու գիտաւորութեամբ , թէ որ առնոցը բոլորովին աղքատ չէ ու կրնայ եաբը հատուցանել : Աս գիտուածէն գուրս ուրիշ պատճառ չի կրնար ըլլալ որ ուրիշի բանն առնելն արդարացընէ : Ուստի մէզք է ուրիշի այգիէն երթալ պտուղ վերցնել , ծառերը կարտել առնիլ , խոս հնձել , յորեն և ընդեղին ժողվել տանիլ , պատճառանքներ ալ գտնելով ըրած գովու . թիւննին արդարացընելու : Ինչպէս լսեցի որ աղքատ կնկան մէկն արտի մը մէջէն ինկած հասկերը ժողվելու թող ցիտալնուն համար՝ ժողված ցորենին կապոցներն

իրեն իրաւունք սեպեր է առնելու : Իրաւ է որ երկրին տերերը պէտքը չէ առ ազահութիւնն ընեն, խեղչ աղքատներուն վկայ ողորմելու է, անոնք ալ պիտոր ապրին, ինչպէս սուրբ գիրքն ալ կըսէ սր հնձելու առեն ինկած հասկերը թողուն աղքատներուն . “ Զանկեալն ՚ի հնձոց քոց մի ժաղովեացես, այլ աղքատին և պանդշատին քում թողուցուս զայն , , . (Ղետ . իշ . 23 .) Բայց մէ առեր է ուրիշներուն ալ առ իրաւունքն որ՝ երբոր երկրին տէրը պատճառ մը ունենայ թող չիտալունէ, չէ թէ միայն պահանջն այլ նաև երթան ցորենին կապոցներն ալ վերցընեն : Արիկայ խօսքին տեղն եկաւ որ ըսի . բայց մեր առջի խօսքին դառնալով, ամենեին հարկ մը չի կրնար ըլլալ որ մէկը պարենավախառին երթայ բան գնելու, և կրնայ նէ՝ խանութին մէջն բան վերցնէ, կամ բազմութեան մէջ առանց վճարելու առնէ քալէ . հարկ մը չի կրնար ըլլալ որ ծառան կամ աղափինը տանը մէջն կրցածը վերցընէ . հարկ մը չի կրնար ըլլալ որ լուացք ընողը ճերմակեղէններուն մէջն շապիկ կամ թաշինակ վերցընէ, և կորսուեցաւ ըսէ : Ամոնք և ասոնց նման բաները բոլորն ալ գողութիւնն են, այ պատուիրանքին գէմ են, ու թէ որ գողցած բաներնին ծանր նիւթի չափ է նէ՝ մահուչափ մեղք են : Վասն զի թէ որ ամմեն աղքատ՝ ամմեն կարու մարդ՝ իրաւունք ունենար ուրիշն իւնն առնելունէ, աշխարհքս գողերով կը լեցուեր, չէինք գիտնար ինչպէս ունեցածնիս պահել :

Ուրիշ ճշմարտութիւն մը ալ ան է որ բարի քրիստոնէին, բարեպաշտ և երկիւզած մարդկանց, ած չի թողուր որ ապրելու հարկաւոր եղածը պակսի . սուրբ գիրքն է ըսողը . “ Մանուկ էի և ծերացայ, և ոչ տեսի շարդար արհամարհեալ, և ոչ զցաւակ նորա թէ մուրանայ հաց , , . (Աղմ . լիլ . 25 .) Թէ որ առողջ են նէ, որը մէկ կերպով որը մէկալ կերպով, որն առ արուեստն ընելով որն ան, կաշխատին իրենց ու զաւկըններուուն հացը կը դանեն : Իսկ թէ որ ծեր են, հիւանդ են անկարող են, ած զիրենք ձեռքէ չի թողուր, անանկ կընէ որ ուրիշները ողորմին՝ իրենց ապրելու համար հարկաւոր եղածը ան . և իրենք ալ բարեպաշտ ըլլալով այնշափով դոհ կըլլան, առաքեալին ըսածին պէս . “ Ունիմք կերակուր և հանգերձս, և այնու շատասցուք , , .

(մ. 8իմ. դ. 8:1) իրաւ՝ քիչ մը նեղութիւն կը քաշեն. բայց առ նեղութիւնն իրենց կօդնէ աւելի դիւրաւ արքայութեան հասնելու : Իսկ այսէ շիվախցողներն, անոնք որ գողութեամբ և յափշտակութեամբ կուզեն առջիւ, ինչ զարմանք թէ որ երբեմն ան աստիճան ողբրմելութեան կը հասնին որ հարկաւորնին ալ չունենան ապրելու : Աստուծոյ նախախնամութեանը սավարակոն ճամբան է ատիկայ որ աներնին անէծք մտնէ, ու մեայ աներնուն մէջն՝ ինչուան որ առնը փայտերն ու քարերն ալ ուտէ լընցընէ, ինչպէս Զաքարիա մարդարէին բերնովը կըսէ . “Այդ են անէծք . . . և հանից զցա, և մայէ ՚ի առւնս գողոց . . . և բնակեսցէ ՚ի մէջ առն նոցա, և վախճանեսցէ զիայս նորա և զքարինս նորա , . (Զատ. Ե. 4:1) Ու թէ որ երբեմն չի գար առ անէծքը գոզերուն վկայ, ու կը տեսնենք որ իրենց բաները կը յաջողին նէ, նշան է որ իրենց պատիժն անդին պիտոր ըլլայ, շատ աւելի սաստիկ առ աշխըրքիս պատիժներէն :

Գողութիւն է անոնց ըրածն ալ որ աղքատ չեն, ու աղքատ ձեանալով մէկէն մէկալէն ողորմութիւն կը մուրան : Հերիք է որ մէկն ողորմութիւն ուղէ տալ. մէկէն ամմմնէքը կը վազեն առնելու . կարօտութիւն անեցեր են չեն ունեցեր : Կան որ իրենց ապրուտան ունին, պահցու բան ալ ունին, այսու ամենայնիւ մէկէն մէկալէն ողորմութիւն կը մուրան, ստակ կը գիզէն . անանկ մուրացկաններ եղած են որ մասնելու տաննին հազարներ թողուցեր են, ինչուան ետքը մուրացկանութեամբ ապրելով : Ատիկայ գողնալ է ողօրմութիւն առուղներէն, որոնց գիտաւորութիւնը կարօտ եղողներուն առաջ է . ատիկայ ուրիշ աղքատներէն գողնալ է, վասն զի ողորմութիւն առուղներն անկարօտ մուրացկաններուն աալով չեն կրնար առաջ իրաւցնէ կարօտ եղողներուն : Սուրբ Անտոնինոս Փլորենտիոյ արքեպիսկոպոսն իմանալով որ մուրացկաններէն երկու հոգի հարիւր հազար զուռուցի աեր էին, առաւ ունեցածնին, ու խեղճ աղջիկներու օժիխ տուաւ որ կարգուին, և ան երկու մուրացկաններուն ապրուտան իր վրան առաւ ինչուան իրենց մահը :

Նմանապէս գողութիւն է անոնց ըրածն ալ որ կրնան իրենց աշխատանքովն ապրուտանին գանել, ու չեն ու-

զեր աշխատիւ. աւելի անուշ կուգայ իրենց մուրացկա-
նաւթեամբ ուրիշի կռնըիէն ապրիլ, ուրիշներուն քըր-
տինքն ուտել: Աս ալ հերիք չէ. կոյր կը ձեանան,
կազ կամ հիւանդ կը ձեանան, որպէս զի խաբեն ու-
րիշներն և աւելի ողորմութիւն ձեռք ձգեն:

Գողութիւն է ան ծառաներուն և տղամիններուն
ըրածն ալ որ տէրերնին իրենց կը վճարէ աս կամ ան
ծառայութիւնն ընելու, և իրենք պարապ կը կենան,
խազի և զրօանքի կանցընեն ատեննին, ու չեն հաս-
նիր պարտքերնին ընելու: Ասանկ ալ աւուրչէրով բա-
նողներն որ վճարքն ամբողջ կառնեն, և իրենք բոլոր որը
չեն աշխատիր. քանի որ տէրերնին հոն է կը տեսնէ՝
բանի հետ կըլլան, տէրերնին հեռացածին պէս՝ խօսե-
լու խաղալու խնաալու կանցընեն ատեննին:

Գողութիւն է անոնց ըրածն ալ որ երկիրներու ա-
նատուններու վայ կաշխատին, տէրերնուն հետ գա-
շինք ունին՝ բերքին կէող կամ իրեք մասին մէկն առնե-
լու, և իրենք անով դոհ չեն ըլլար, հազարումէկ հնարք-
ներ կը բանեցընեն իրենց մասն եւելցընելու, և աշխա-
տանքնին քիցընելու. երկիրն աւրուեր է, անատուն-
ները մեաեր են, հոգերնին չէ: Երբեմն ալ կը թողուն
որ անասուններն ուրիշի երկրին վրայ երթան արա-
ծաւին:

Աղէկ նային կնկտիք ալ որ ինքիր գլխընուն ծափք
չընեն, աանը բաներուն շիմօաին: կան որ՝ հարս ե-
ղածնուն պէս կը կարծեն որ իրենց երկանն ունեցածին
տէր եղան, առանց իրեն հրամանին կառնեն կուտան
տանը բաները: Ասիկայ ալ տեսակ մը դողութիւն է.
իրաւ երիկ մարգիկ կան անանէ ագահ որ տանը պէտք
եղած ծախքերն ալ չեն ըներ. ան ատենը հարկ կըլ-
լոյ որ խեղձ կնկտիք քիչ մը աէրութիւն ընեն հար-
կաւորը հոգալու, և գրսեցոց առջին տանը պատիւն
ալ պահելու համար: Բայց որովհետեւ աս բաներուս
մէջ շաա գիւրաւ կրնայ մանել վառասիրութիւն ու-
նայնասիրութիւն և ասոնց նման կըքեր, լու է որ
միշտ խոհեմ մարգկանց՝ մանաւանդ խոստովանահօր
խորհրդովը վարուին: Սուրբ գրքին պատմած Արի-
գեային օրինակը խրաա կրնայ ըլլալ իրենց որ ինչ-
պէս աեղուանք աէրութիւն կրնան ընել տանը բանե-
րուն: Ի՞ր երիկը նաբազ գէշ բնութիւն ունեցող մարդ.

մըն էր, ու բարկացուցեր էր Դաւիթ մարգարէն, ա-
նանկ որ Դաւիթ քառոսուն զինուորավ կրան կաւդար
զինքն սպաննելու: Ան առենն Արիգեա էրկանը բան մը
քսած՝ ջորիներ բեածաւորեց հաց գինի միս և ուրիշ
բաներով, ելաւ Դաւիթի գիմնացը գնաց, ոտքն ինկաւ.
Թողութիւն ինդրից իր էրկանն ըրած ապերախտու-
թեանն, ու աարած ընծաներովը սիրտն առաւ, էրկանը
հետ հաշշանցուց զինքը: Աստնկ ալ ինիկ մը իր էրկանն
աղեկութեանը համար, էրիկը մեղքէ հեռացընելու՝
գարձի բերելու համար կրնայ ինքիրեն ծափքեր ընել.
վասն զի էրիկ մարգիկ կան որ, իրենց ինկանէն յորդո-
րանք մըն ալ լսելու ըլլան նէ՝ դուն քու կարդդ նայէ,
իմ բաներուս մի խառնուիր կըսեն: Ասանկ էրկան
հանդիպողը կրնայ իրեն համար ողորմութիւն ու պա-
տրագուց աալ, որպէս զի ած չնորհք ու լսս աայ
իրեն: Ասանկ ալ ագահ էրկան հանդիպողն երբեմ
երբեմն էրկանը քսակէն ողորմութիւն կրնայ ընել աղ-
քատներուն:

Գողութիւն է ան զաւկըներուն ըրածն ալ որ հօրեր-
նէն մօրերնէն ծածուկ՝ անէն ստակ կամ ուրիշ բան կը
վերցընեն. վասն զի ինչպէս սուրբ ագուինացին կըսէ.
թէ և եաքն ամմեն բան իրենց ժառանգութիւն պիտի
մնայ, բայց քանի որ հայրերնին ողջ է՝ տէր չեն տանը
բաներուն: Ուստի պարտըկան են առածնին վճարե-
լու. իսկ թէ որ առանձին վաստակ մը չունին որ վճա-
րեն, ժառանգութիւնը բաժնելու առեն՝ պարտկան
են իրենց բաժիննէն հանելու ինչ որ առաջուց առած
են: Ասանկ ալ երբոր հայրերնին հարկաւոր բաներու
համար ստակ կուտայ իրենց, զոր օրինակ դիրք գնե.
լու, ուսում սորվելու, հագուստի և այլն. և իրենք
զրօնանքի կամ ուրիշ բաներու կը բանեցընեն, գողու-
թիւն է ըրածնին:

Գողսւթիւն է նաև գողունի բաներ գնելը. վասն զի
գողցուած բանը միշտ աիրոջն է. մէկը չի կընար գնել
կամ քովը պահել: Կմանապէս խաղի մէջ վաստըկած
ստակն անանի աղոցմէ, որ առանց հօրերնուն հրամա-
նին կը խաղան: Չի զօրեր ըսելն որ թէ որ ինքը վաս-
տըկեր նէ՝ ստակս կառնէր, ուրեմն ևս ալ իրենը կա-
նեմ. վասն զի ինքն ալ անիրտւութիւն ըրած կը լլար.
պէտք էր որ ետ աար իր վաստըկածը. թէ որ չես ու.

զեր կորսընցընել նէ , մէ խաղար ստըկով : Այսանկ ալ ստըկով խաղալու առեն խարդախութիւն ընօղներուն վաստակը գողութիւն է . ինչպէս անոնցը որ առաջուց խաղի թղթերուն վայ նշան գրած են , կամ ացք ընելով կիմացընեն մէկմէկու՝ ուրիշի ձեռքն եղած թըղթերն , և ասոնց նման խարճութիւններ :

Գողութիւն է անոնց ըրածն ալ որ ստակ կամ ուրիշ բան մը կը գտնեն ճամբու վայ կամ ուրիշ տեղաց նէ . տէրը վնասընելու տեղն՝ իրենք կառնեն , բազդ ունեցայ ըսելով : “ Գիտանան , կըսէ սուրբ Հերոնիմոս , որ գտած բաներնին իրենք առնելը՝ գողութիւն և յափըշ ասկութիւն ընել է ” , : Սուրբ Օգոստինոս ալ կըսէ . “ Բան մը գտար ճամբէն , գողութիւն կընես՝ թէ որ ափրոշը միտաս նէ ” , : Եւ եաքը պատմութիւն մըն ալ կը պատմէ աս բանիս վրայ , որ Միլտոն պատահեր է՝ բնցք հան եղած առենը : Պառսկողոս անունով աղքատ մը քսակ մը լեցուն սուկի գտեր է . բայց առանց ստատային փորձութեանը տեղիք տալու . առանց շահամիրութեան , մէկէն քաղցին պատերուն վրայ թղթեր կպուցեր է որ ով որ ստակ կորսընցուցեր է նէ՝ գայ . Կորսընցուցած ստըկին նշանները տայ , թէ որ իրեն նէ գտած քսակը նէ՝ առնէ : Կորսընցընողն իմացածին պէս՝ կը վազէ կուգայ Պրոսկողոսին , ու ոսկիներուն թիւն և անունը . քսակին ձեւն ու նիւթն ըսելով , ուրախութեամբ կառնէ իր ստակը . բայց իր երախտագիտութիւնը ցցնելու համար՝ ասանին մէկը Պրոսկողոսին կուզէ տալ : Անիկայ չուզեր առնել , ինքը նորէն կուզէ տալ . ու Պրոսկողոս քանի մը անդամ հրաժարելէն ետքն . երբոր կը առենէ որ ստըկին տիրոշը գժարը կուգայ շամանելուն համար . կընդունի ասւած պարգևն , և ողքատներուն կը քամինէ : Տեսանք ինչ պէտք է ընել երբոր կորսուած բան մը կը գտնենք նէ . պէտք է ամմեն ջանք ընել տերը գտնելու և իրենց տալու . առանց բան մը պահանջելու իրմէն . վասն զի մարդ իր պարոցն ընելուն համար , վարձք չի կրնար պահանջել : Իսկ թէ որ տէրն ուզէ պարգև մը ընել նէ , ան առենք կրնայ առնել :

Հապա ի՞նչ ըսեմ գերձակներուն՝ որ կորած լաթերնուն աւելցած կտորուանքը գրեթէ միշտ իրենք կառնեն . գողութիւն չէ ըրածնին : Ի՞նչ ըսեմ երբոր

մեր ՚ի պնդոյ կը կարեն , և աղէկ կարողէքի գին կառնեն . ինչ ըստմ երբոր լավթը ծախոզին հետ խօսք կը դնեն , ու սովորական դինեն աւելի կը վճարեն , որպէս զի եռքն իրենց պարդե մը տայ : Ասոնք ամմենն ալ գողութիւն են :

Սառնցմէն կրնոր շավել կատւ գործողներուն խարգախութիւնն ալ որ գերձաննը կամ մտաքսը կը փոխեն , աղէկ կը կառնեն՝ գէշ կը գնեն . հօշկակարներունն ալ որ գէշ կաշի կը դնեն , գէշ կը կարեն , և աղէկի գին կառնեն . հիւսանցն ալ որ չիցամքած տախտակ կը բանեցնեն , աղէկ աեսակ տախտակի աեզ՝ գէշը կը դնեն . կտոր տախտակը բաւեցնելու աեզ՝ ամբողջը կը կարեն , աւելցուք տախտակներն իրենց կառնեն . և ամբողջի վճարք կը պահանջեն . դարբիններունն ալ որ բանեցուցած երկաթը նորին աեզ կը կլլեցնեն , երկորդական կամ սոււ բանալիներ կը շինեն , երկու իրեք ժամայ երկաթ հերիք եղած աեզը՝ հինգ վեց կը գնեն , որպէս զի ծանր գայ և աւելի վաստեկին . որմնագիրներունն ալ որ ուշ կըսկին բանելու և կանուխ կը դադրին , պարագ կը կենան ու խօսելով կանցնեն ատենաին , և աւուրշէքնին ամբողջ կառնեն . աղօնեադաներունն ալ որ ինեղծ ազգաներուն ցորենը կը փոխեն , կամ ալուրը կը պակսեցնեն՝ մէկ մտսն ազօրիքին մէջը թող տալով . հացագործներունն ալ որ կշխոքը պակաս կընեն , կամ քիչ կեփեն որ ծանր գայ , կամ ուրիշ ալուր կը խառնեն մէջն , ու հաղարումէկ ուրիշ խարդախութիւններ , որ բոլորն ալ գողութիւնն են , և արդաւութենէ կը զրկեն ընտոնները . “Ոչ գոզք և ոչ յափըշտակողք , զարբայութիւնն այ ժուանդելոց կարեն ,” :

Սա օրուան համար այսշափը հերիք է . բայց գողերուն թափօրը գեռ չկմնցաւ , ուրիշ անդամներ ալ եկէք որ աեսնէք գեռ որչափ ուրիշ գողեր ալ կան որոնք արդար մարդկանց կարդը կը սեպաւին , որ աեսնէք որչափ քրիստոնեաներ աս աեսակ գողութիւններով կը գտառապարտուին :

ՅՈՐԴՈՐԱԿ ԺՆԲ.

ԽԵԼ ԽԸ ԱՐԻՆ ՄԵՍԱԿ ԱՐԱՆՔԱԳՈՐԾՆԵՐՈՒՆ ՀՐԱԺ
ԳԱՂԱՄԻԵԱՆԸ ՎՐԱ :

Պարէն այսօր եօթներորդ պատուիրանքին գէմ և-
զած մեղքերու վրայ խօսելով, պէտք կը լւայ որ ձանձ-
րալի բայց հարկաւոր ցանկ մը շինեմ տեսակ տեսակ
գողութեան հնարքներու . որպէս զի ամմն արուես-
տաւոր որչափ ալ շար օրինակներ ունենայ, որչափ ալ
անիրաւութիւնը սովորութիւն եղած ըլլայ իր արտւետ-
տին մէջն, ինքը ճանչնալով որ գողութիւն է՝ զցուշա-
նայ ընելին :

Գողութիւն է վաճառականներուն ըրածն ալ որ շա-
քարին մէջն ալուր կը խառնեն, աղնիւ խահուեին հետ
հասարակը կը խառնեն: Գողութիւն է մամժախողներուն
ըրածն ալ որ մեղքամոմին մէջը ճրագու կը խառնեն .
ներկարարներունն ալ որ սուա գոյնն իրաւի տեղ կը
կցնեցնեն, քիչ մը առենէն կաւրուի . սսկերիշնե-
րունն ալ որ հասարակ ոսկին և արծաթն աղնիւ տեսա-
կին աեղը կը բանեցնեն, և աղնիւին գինը կը պահան-
ջեն . որսորդներունն ալ որ ուրիշի վարուցանը կը կփս-
կառաւեն, կամ թռչուն որսալու տեղը՝ պարտէ զներուն
պատւզն, այդիներուն խաղողը կորսան . գինի ծախոզ-
ներունն ալ, կաթ ծախողներունն ալ որ մէջը ջար կը
խառնեն: մոտվաճառներունն ալ որ մեռած անտառուն-
ներուն միոց մնրթածի տեղ կը ծախսեն, կամ ուղած
մարդիկներնուն աղէկ միո կուտան առանց ոսկորի, ո-
րիշներուն գէշերը կը քշեն նոյն գնով, կամ կիսուայի-
կէս ոռկորով. ասոնք ամմնեքն ալ եօթներորդ պատուի-
րանքին գէմ կընեն :

Գանձք պաշտօնառերներուն ու գործակալներուն :
Անոնք որ մոքսի վրայ են, ու մէկէն մէկալէն բարի ձեռք
առնելով աչք կը գոյն մոքսէն բան վախցընողնե-
րուն . անոնք որ տէրութենէ յանձնուած գործք մը
պիտօր ընեն, և երկու իրեք օրուան աեղը՝ առա տասնը.

հինգ օր , ամսուան մը աեղը՝ տարի մը կանցնեն . պարագ ծախք ընել կուտան աերութեան . անոնց օր աերութեան շինուածքներն աւելի գնով վրանին առնելու համար՝ պարգև կուտան վերակացուին , ու վրանին առնելէն ետքն ալ՝ չափողին ու քննողին կաշտա կուտան օր իրենց կողմբ տաշէ . առողջ ամմնուն ըրածն ալ դողութիւն է : Հապա որբերու , որբեարիներու , ժամերու , եղբայրութիւններու , դպրոցներու , գիւանդանոցներու և տսոնց նման տնաեւութիւն կամ գործակալուն ընողները վասնդի մէջ չե՞ն դողութիւննելու : Սուրբ գիւրը կըսէ օր ձիւթի մօտեցողը կը պըրշտուի . “Որ մըրձննայ ՚ի ձիւթ . շաղախնացի , . (Սէւ . Ժէ . 1 :)

Այս , որչափ որբերու հայրութիւննելու աեղը՝ մախրի ժայ կը նստեցնեն զիրենք . որչափ ժամերու և հիւանդանոցներու և կամուաները կը պահանցընեն իրենց անհոգութը . հաշիմներու վերադիր կընեն կերպ կերպ պաշտառներով : Գիւթէք առոնք ինչ ան սակ դողութիւններն , բանտրանքի մէջ կը ձեռն զմարդն , և այ անէծքն առանձներուն առւնը կը մանէ ինչուան օր կործանէ . “ Այդ են անէծք . . և մոցէ ՚ի տունս դողսց , և բնակեացէ ՚ի մէջ առն նորա , և վախճանեացէ զնա , : Գանի քանի ասանկ աներ տեսանք , որոնց կիմայ հետքն ալ ցիկայ , սաղմասին ըստածին պէս . “ Անցի , և ահա ոչ էր . խնդրեցի , և ոչ գտաւ տեղի նորա , . (Սշմ . լզ . 36 :)

Ինչ օր ժամերուն հիւանդանոցներուն անտեսութել վայ ըսի նէ , համեմատաբար ամմն գործակալներու և տնաեւներու վրայ ալ պէտք է իմանալ : Անանկ ծոյլ և անհոգ գործ ակալներ կան օր հերիք է իրենց ամոցըքն առնեն , ազէկ ուտեն խմնն , ուրիշ բան փոյթերնին չէ : Կան ալ օր անով ալ գոհ չեն ըլլար , մյուլ առ բանը՝ մէյմը ան բանը կառնեն կերպ կերպ պաշտառներով , մանր բաներ են ըսելով . բայց մանր բաները մէկաեղ գալով խոշոր կըլլան : Կան ալ օր գիւնին ու ցորենն աժան գնով կը ծախեն , գնովին հետիօսք գնելով . և անոր ըրած շահին մասնակից կըլլան . կան ալ օր աերեւնուն տատկն իրենց համար կը բանեցնեն , ձևացընելով օր գեռ վարձուորները չեն վճարած : Կան ալ օր իրենց պարգև ցիւրիսդ վարձուորներն . այսինքն պրոնք օր հաւ հաւիթ պանիր կամ ուրիշ ընծա-

Ներ չենիրկեր իրենց՝ առարդիվուն նէ, թէ և աղեկ վճարող աղեկ բանող վարձուորները ըլլան՝ կարձեկեն, և անոնց աեղն առաս պարզե խրկողները կը դնեն։ Չե թէ դարձակալ մը միայն . այլ նաև ինչ և իցե պաշտօնատեր որ պարզե կը նդունի՝ արդարութիւն սիրող մարդ էն . պարզեց զինքը կը հուրցնէ . իր պաշտօնն աղեկ չըներ . Անոր համար ած կը հրամանէ որ պարզե չառնեն . “ Մի առնուցուն կաշառ, քանզի կաշառ կուրացուցանէ զայս իմաստնոց , . (Ք . Օքն . ժշ . 19 .) Իսկ թէ որ հաշիւներնին ալ պյայլելու ըլլան, և աւետարանին ըստ անառափն պէս՝ հարուրին աեղն ութառուն գրեն՝ միտաւնին աեղը քառանցհինդ, և եւելուաքը վար ինչեցը նելու ըլլան նէ, ալ գողութիւնը ըման կըլլայ :

Գիշ մըն ալ ունեորներուն և ազնուական արուեստաւորներուն ու պաշտօնատերներուն վրայ աշուշնիս գարձնենք : Ունեարները միշտ ծառաներնուն ու գործակալներնուն անհաւատարմութեանը վրայ կը դանդարին, ու կուզեն որ քարոզիչներն անոնց ըրած գողութեանը գէմիսին : Բայց իրենց մէջն ալ չեն գուշն գունուիր գողեր . ալ գէշերը կը դանուիրն . “ Որ քարոզես ցդսղանալ, գողանաս , . (Հա . ը . 21 .) Գողութիւն չէն անոնց ըրածն ալ որ բանուորներուն վարձքը կը կարեն կամ առենին չեն վճարեր . գողութիւն չէն որ ազքատին գէմ անիրաւ գտա կը բանան, գիտեն որ չի կրնար գիմանալ, և ասանկով ձեռքէն կտանեն կամ տօնուը կամ երկիրն՝ ինչ դնով որ կուզեն : Գողութիւն չէն որ սւրիչի պատի փոխ մըն ալ չեն տար առանց շահ պահանջելու : Գողութիւն չէն որ ուղածնին գնելին ետքը՝ ատրիներով կուշացնեն վճարքը վաճառականին : Ասանկուներուն ըրած գողութեանը համար է սուրբ գրքին ըստ որ ինչպէս վայրենի էջն առիւթին կերակուր կըլլայ, աստին ալ ազքատը հարուստին . “ Որս առիւծուց ցիսք անապատի, որպէս և ճարակ մեծա տանց ազքատք . (Սիր . ժշ . 23 .) Անուանի քարոզիչ մըն ալ ազքատներուն ըրած գողութիւնը մեղումերուն ըրածին կը նմանցընէ, իսկ հարուստներուն ըրածն արջերուն ըրածին . Մեղուները ծաղկներուն հիւթը կը ծըծեն՝ իրենց մեղը շինելու համար . բայց արջը մեղրին խորիսին ամբողջ կը յափշտակէ կը կըլլէ, որչափ ալ ինչ մեղուները բզզան : Ասանկ ալ հարուստներուն

Այլ կը դանուին սմանք, ամենքը չեւ, քաւ լիցէ. Խըզմ-
մոտնքաւ արներ ալ շտա կան. բայց կը գտնուին ոմանք-
որ աղքատներուն հետ անանկ կը վարուին: Ասոնց
նման էր աւետարանին ըստ հարուստն որ մեռածին
պէս՝ աչքը գժոխը բացաւ. “Մեռաւ մեծառուն,
և ի գժոխս ամրարձ զաշս իւր յերկինս,,. (ՂՅ. ԺՂ.
22:)

Բայց ասոնք թողունք, ու պաշտօնատէրներուն և
ազնուական արուստաւորներուն ըրտծ գողութիւն-
ները տեսնենք: Ասոնց ամմեննուն համար ընդհանուր
կանոն է՝ իրենց արուեստին իրենց տասիճանին հար-
կաւոր եղած գիտութիւններն ունենալ. ինչպէս առւրդ
Ադուինացին կըսէ, և ինչպէս որ բնական խելքն ալ կը
ցցընէ, որպէս զի իրենց արուեստը կամ պաշտօնը կա-
րենան աղէկ ընել: Երկրորդ ընդհանուր կանոնն է՝
ամմեն ջանք ընել պարտքերնին կտարելու: Ուստի
որ և իցէ ազնուական արուեստի մը կամ պաշտօնի մը
տէր եղողը, զոր օրինակ բժիշկ մը. միրարոյժ մը, գեղա-
վաճառ մը, դատաւոր մը, փաստաբան մը, հօտոր մը-
կարժառապետ մը, քարոզիչ մը, խոսապահահայր մը, ժո-
ղովրդապետ մը, եպիսկոպոս մը, թէ որ իրենց պաշ-
տօնին հարկաւոր եղած գիտութիւնը չունենան, կամ
թէ որ ունին և իրենց պարտքը չեն ըներ նէ, ոչ ամու-
շեքնին կրնան առնել և ոչ վարձք. թէ որ առնեն կամ
թէ որ իրենց տղիառներամբն և անհոգութեամբը մէ-
կուն վնաս հասցընեն նէ, կը մեղանցին եօթներորդ
պատուիրանքին գէմ, ու գողութիւն կըլլայ ըրածնին: Անոր համար ով որ իր պաշտօնին հարկաւոր եղած դի-
տութիւնը չունի նէ, կամ պէտք է ետևէ ըլլայ ունե-
նալու, և կամ պէտք է ճգէ իր պաշտօնը. նմանապէտ
ով որ իր պաշտօնին պարտքերը չըներ նէ, կամ պէտք
է ջանայ ընելու և կամ պէտք է պաշտօնը թողու. թէ
չէ, գողութիւն կըլլայ ըրածը. “Նա գող է և աւա-
զակ,,:

Աս ընդհանուր կանոնները ամմեն պաշտօնի և ազ-
նուական արուեստաներու համար գնելէն եաբը՝ թէ որ
քննենք մէյմը նէ, որչափ գողութիւններ. կը գտնենք:
Երկիր չափողներուն արուեստը հարկաւոր և արդար
արուեստ մըն է. բայց թէ որ չափողներն արուեստին
աղէկ չիդիանան կամ պէտք եղած ջանքը չընեն չափե-

ըւ առենին, ու մէկուն մէկալին վնաս հասցընեն նէ, գողութիւն չըլլար ըրածանին ալ, առած վարձքերնին ալ:

Ազնուական օգտակար ու հարկաւոր արուեստ է բժիշկներուն ու վիրարուժներուն արուեստն ալ որ առ ընդունելը մահուընէ և հիւղնդութենէ կաղատեն. բայց թէ որ բժիշկ մը կամ վիրարոյժ մը աղջկ տորված չըլլայ իր արուեստը, կամ մէյմը սորվելէն և ոքը՝ մէյմըն ու գրքի երես չուցէ տեսնել. կամ հոգացած հիւղնդութենանը տոսոյդ գեղերը թողու և անտոսոյդ գեղերու փորձ ընել ուզէ. կամ հիւղնդութենը կամք երկընդենէ, շատ այցելութիւն ընելու, և առելի վարձք առնելու համար. կամ աւելորդ գեղեր, ոուզ գեղեր հրամանէ, գեղավաճառին հեա խօսք կապած ըլլալով, և անկէց ինքն ալ շահ ունենալով. կամ աղքատները հոգալու համար տմուշնէք ունենայ, և անհոդ ըլլայ, առանց բարի ձեռքի այցելութիւն չընէ հիւանդներուն. կամ ադիտութեամբ և անհոգութեամբ ուրիշի մահուանն աւրիշի կազ կամ պակասաւոր միալուն պատճառ ըլլայ նէ, ինչ խղճանանքով կրնայ վարձք առնել, ով կրնայ զինքն աղատել հատուցմունք ընելու պարագէն՝ թէ հիւանդին և թէ անոր ընտանիացը մեծ վնաս ըրած ըլլալովիր տղիտութեամբն և անհոգութեամբը:

Բժիշկներն ու վիրարոյժները գեղեր կը գրեն, բայց գեղերուն շինողներն ու տուղները գեղավաճառներն են. թէ որ արուեստնին չեն գիտեր, թէ որ փոյթ ու մատգրութիւն չեն ըներ նէ, գէշ է բաներնին: Խեղչ գեղավաճառներ, թէ որ բժշկին գրած գեղերը չունին և անոնց տեղն ուրիշ աժան ու քիչ ուժ ունեցող գեղեր կուտան, նոյն գինը պահանջելով: Խեղչ գեղավաճառներ, թէ որ տուած գեղերնին հինցած՝ աւցուած՝ ուժերնին կորպունցուցած գեղեր են, և իրենք կը քշեն զանոնք՝ պէտք է ծախենք ըսելով. իսկ երբոր քննիչ կուգայ, կը ծածկեն կամ կերպը կը գանեն խաբելու զինքը կամ պարզեով մը բերանը կը գոցեն, որ պէտ զի հինցած աւրուած գեղերը վաթել չիտայ: Ան, որքափ հիւանդներ ատանկ գեղերու պատճառաւ կը մռանին, և յանցանքը բժիշկներուն վրայ կիյնայ: Խեղչ գեղավաճառներ, թէ որ ուզած գիներնին գնեն գեղերուն գրայ, և ցիցիացողներուն կը կցընեն, գողութէ

կըլլայ աս ամմին ըրածնին , ու պարտըկան կըլլան հա-
սուցում ընելու թէ հիւանդին և թէ անոր ընտանեացն
եղած վնասներուն :

Դատաւորներուն , փաստաբաններուն , և աս աե-
սակ դատաստանի վերաբերեալ պաշտօն ունեցողներուն
վրայ ալ ընդհանրապէս գէշ համարմունք մը կայ , ու-
րիշի ստակը կերող մարդիկ կը սեպուին : Բայց մէջեր-
նին անանկներ ըլլալուն համար , իրաւունք չէ ամմինքն
ալ վար զարնել . անանկներ ալ կան մէջերնին՝ որ ար-
դարութենէ ուրիշ բան չեն փնտըռեր , և ոչ պարզեի
երես կաւզեն աեսնել . ուրեմն ինչո՞ւ ասոնք ալ անոնց
կրակին պիտի այրին : Դատաւոր մը որ օրէնքն աղէկ
սորված է և օրէնքի դրբերը ձեռքէ չի ձգեր . իր պար-
զը գիտէ , կաշտա չառներ , մէկուն մէկալին ակնածու-
թիւն չըներ , ամմինուն մէկ աշքով կը նայի , օրէնքն է
միայն իր դատամանը կանոնը , և որչափ որ կարելի է
չուտ կորոշէ դատաստանն , ասանկ մարդը գովութեան
արժանի է , անիրաւութիւն է իրեն վրայ համարմունք
չունենալը : Բայց թէ որ մէկը չէ սորվեր ու չի սորվիր .
հագիւ թուղթիր մը չինել գիտէ , և դատաւորութէ
ետեւ կիյաի . թէ որ մէկէն մէկալին պարզէ կառնէ , և
անոնցմավ կուրցած՝ ծուռումուռ դատաստաններ կը-
նէ . կամ դաշինքներ կը գրէ . թէ որ բարեկամին ունե-
նաւորին իշխանին ակնածութիւն կընէ , ու կը ջանայ
կերպը գտնել անոր կողմը բռնելու . և անիրաւ վճիռ-
ներ տալու , վայ անանկ դատաւորին , իրեն յաւիտենա-
կան վճիռը կուտայ . “Վայ այնոցիկ որ գրեն զլարիս-
գրելով գրեն զլարիս իւրեանց , . (Եսայ . Ճ . 1 .) մա-
նաւանդ ինչպէս սուրբ գիլքն ետաէն կըյարէ , երրոր
տղթատը որը որբեարին կը զգէն իրենց իրաւունքէն .
“Խոպարին զդատաստանս աղթատաց և զիրաւունս ա-
նանկաց . . . զի լինիցի նոցա այրին ՚ի յափշտակուի . և
որբին յաւար , : Յովլսափատ թագաւորն իր տէրութ մէջ
ամմին աեղ դատաւորներ գնելին եռքն , ըստ իրենց .
Ալէկ նայեցէք ըրտծնիդ , վասն զի այ աեղ դատաստան
պիտոր ընէք ու վճիռ տուք պիտոր . ուրեմն այ վախն
աշուընաւդ գիմացն ըլլայ , ած անիրաւութիւն չըներ .
մէկէ մը ակնածութիւն չունի . կաշտա չառներ մէկէն .
“Ցեսէք զինչ առնիցէք գուք , վասն զի ոչ զմարդկան
իրս դատիք , այլ զտեառն . և արդ եղիցի երկիւղ տետուն

՚ի վերայ ձեր, ոչ ոչ գոյ տեառն այ մըրոյ անիրաւուի, և ոչ երեսաց աշառել, և ոչ տանուլ կաշառս,, . (բ. լինաց . միջ . 6 :) Նմանապէս դատաւոր մը որ կամօք կերկնցընէ դատաստանը, որպէս զի աւելի վաստըկի . տառնկ և տառնց նման դատաւորները գողերու և աւա- զաներու և անիրաւութիւն ընողներու դէմվմիռ տա- լու տառն՝ իրենց վմիռը կուտան, իրենք ալ գող և ա- ազակ են, իրենք ամմենէն մծ անիրաւութիւնն ը- բաժ են :

Դանք դատաստաններուն ու դատաստանի վերաբե- րեալ մարգկանց : Ասոնք երդում կընեն դատաստանի ամմեն օրէնքները պահելու, անիրաւ դատ չիպաշտ- պանելու, միշտ արդար և ազէկ խորհուրդ տալու, որո- շուած վճարքէն տաելի բան շառնելու : Ուրեմն կը մե- զանցներոր անանկ դատի ձեռք կը զարնեն որ կամ յայտնի անիրաւ է, կամ բռնելու տեղ քիչ ունի, և իրենք կըսկսին սիրտ տալ վէճն առաջ քշելու, որպէս ո՞ իրենց խանութ բացուի : Այրա աալու կերպն ալ ա- զէկ գիտեն . Մի՞ տարակումիր, իրաւունքը մեր կողմն է, կըսեն . այնչափ պատճառներ ունիք որ, կէսը կըր- նանք ծախնել . Թող գիմացինեիս ինչ որ կուզէ՝ ընէ, և տ- քը բալոր դատաստանին ծափքն իրմէն կը հանենք : Ա- անկառ անռնք որ կընային առանց ծափքի բանին մէջը դառնել, դատ մըն է կը բանան, տարիներ կը քչէ, և եր- կու կողմն ալ մախրի վրայ կը նստեցնէ : Կը մեզանցնեն ան դատաստաններն ու գործակալներն ալ որ կըցած- նէն տաելի գատ վկանին կառնեն, ու չիհասնելով ամ- մանուն դատին տիրոջը վկաս կընեն . կամ դատը կեր- կուցնեն որ վճարքն ու պարզմներն աւելի գան . կամ անհոգութեամբ դատը կը կորսընցընեն . կամ շինծու- թզմեր, սուս վկաներ կը բանեցընեն . կամ դադուսէկ շնէ պահեր, կիմացընեն գիմացինին իրենց կոզմի վիա- տերն, և ինչուան երգեմն երկու կողմին դատն ալ իրենց վրայ կառնեն : Ասանիներուն ըրած վկասը ո՞վ կընայ բացատրել, ո՞վ կընայ համրել ըրած գողութիւններ- նին . ո՞հ, դիտեն խղճնանքնին շինել, իրենց պատիւը պահելով գողնալ, մարգկանց դատաստանէն խալքսիլ, բայց այ դատաստանէն ինչպէս կընան խալքսիլ որ ամ- ման բան կը աեսնէ, ամմեն բան գիտէ . հաւատդի մասն է որ դոցը, կուզէ յայտնի գողնայ՝ կուզէ ծածուկ .

կուզէ անունը կոտրած գող ըլլայ՝ կուզէ պատռւաւոր, արքայաթիւն չի մաներ . “ Մի խորիք, ոչ դոզք և ոչ յափշտակոզք զարքայաթիւնն այ ոչ ժառանգեն , :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃՆԴ .

Արաւագուրի մէջ եղած գողաբեխաներուն վրայ :

Ո՞նչ բան է արքայութիւնն , անանկ աեղ մի՛ որ մարդս ամմնն երջանկութիւն ունենալէն եացք՝ կոր պընցքնելու վախս ալ չունի իր երջանկութիւնն , առա հով է որ ամմն աեսակ զուարձութիւն միփթարաթի ու հարստութիւն որչափ որ կուզէ՝ յաւիտեան պիտով վայելէ հոն : Ուստի աշխըրքիս ամմնն հարստութիւնն ալ թէ որ մերն ըլլար , արժան եք առաջ՝ արքայութիւնը վաստընելու համար : Բայց եկտուր նայէ մարդուս ու խելքութեամն որ պղտի բանի մը համար . քիչ մի՛ առան զուարձնալու համար , մէկդի կը ձգէ արքայութիւնն , ու գժոխք երթալը հոդը չըլլար : Աս բանը մարդ չէ հաւատար , թէ որ փարձն աշուշնուս առջնն ըշչչոր նէ միշտ . ամմնն օրուան աեսած գողութիւններնիս ալ ոս բանս կը վկայեն : Ըսի համրեցի անթիւ գողութիւններն որ , թէ աղքան և թէ հարուասը , թէ հասարակ արուեստաւորն և թէ աղնուական արուեստ կոմմ պաշտօն ունեցողները կընեն . պյօք ալ առուտուրի միջ վաճառականներուն ըրած գողութիւններուն վրայ ովք տի խօսիմ :

Խարդախութիւն սասացութիւն անիրաւութիւնն և երդմունք՝ սավորսկան հնարքներն են որ քրիստոնեկց մասն առուտուրի մէջ կը բանեցընեն ուրիշներուն վեաս ընելով : Սուրբ գրքին մէջ սոսկացի խրառներ ու սոպառնալիք կը դանենք շափի և կը նոքի համար : Առաջ քանի աեղ կը հրամանի որ առուտուրի մէջ շափին ու կը նոքը չիսարդախեն . “ Մի առնիցէք անիրաւութիւնն ի շափի և ՚ի կշիռս , . (Պատ . միջ . 33.) Այս հրառնն որ կը ուղարկին կանգուննին շափերնին միջդ և արգար ըլլայ . “ Զայդք արդարք , և շափիք արդարք , և հայու

արդարք, և կապիճ արդար լիցի ձեզ,, : Եսոքը կրուէ որ
դարշնի են այ աշխին գիմայն անիրաւ կշիռքներն ու
շափերն . ու կառէ ան երիւ չափ ու կշիռք բանեցը-
նողներն : այսինքն մեկը արդար՝ պէտք եղած առենց
ամիկայ ցընելու համար, մեկն ալ անիրաւ՝ ուրիշնե-
րը խարելու համար . “ Կշիռ մեծ և փոքր, և չափ կըր-
կին, պիզն են առաջի այ , . (Ասուկ. ի . 10 .) Բայց
ո՞րչափ բան ծախողներ կան որ կշիռքնին ու չափերնին
միշտ չե . ո՞րչափ ալ կան որ կշանելու առեն վար կըհրեն
կշիռքին թեր, կամ լաթեղէնները չափելու առեն կը
քաշեն կերկնցնեն, անանկ որ տառն բերելէն ետքը չա-
փեն չէ . կշիռքն ու չափն ալ պահառ կը գանես . ինչդէ
մարդիկ . կառը մը առ անգամ գողնարում կառը մը և կած
անգամ, քիչ մը առկեց՝ քիչ մը անկեց, ծանր գողու-
թեան մէջ կիյեան, ու հացինին կը կորալնցնեն :

Հապա մէջ կրնայ համբել առուտուրի մէջ ըսուած
առւտերը : Արդէն սուտն ըստ բնքեան մնաց է, և առ-
նեին բանի մը համար մեկը սուա չի կրնար զուրցել .
նաև իր կեանքն ապրեցնելու և նաև բոլոր աշխարհն քա-
շահելու համար . ուրեմն թնջորէն կրնայ մարդ ուրիշը
խորելու համար սուա զուրցել : Բայց կարծեա որ ոմանք
ուռանց սուա զուրցին ուռուտուր մը չեն կրնար ընել .
ունակութիւն եղած է իրենց ըսելը . “ Դա առշափով
դներ եմ . ուրիշներն առ դինը սուին ու չխոսի, ինչի
առ գնավը սուսող եղաւ և չառի ,, : Բայց ամենն ըսած-
նին ալ սուտ է . և շատ անգամ առ սուտերն ըսելով
գոհ չեն ըլլոր, երդում ալ կառեցնեն վկան, ուրիշն-
երը խարելու և աւելի գնով ծախուլու կամ պակա-
կնով ծախու առնելու համար : Գինինին մէջը ըսոր
խառնած է, զուտ գինին է կրսեն . կիսորոտի կամ զու-
տոյի գինին է կրսեն, հաղու կէմ է, մէկաղ կէսը հա-
սարակ գինին խառնած է . գրսի գործած է, արնեցք
շոշ է կրսեն, շինծու նմանցուցած է . նոր ածած հա-
կիթ է կրսեն, ամսուան մնա է : Ասուց պէս ուցիչ հա-
սարակ բաներն ալ աղեկի անզ կը կըլլեցնեն, և աղեկի
գին կառնեն . ըսել է որ ան առելի առած ստակնին կը
գողնան գնողէն :

Ուրիշ աւելի պատսկար սուտ մնէ ալ ան է՝ որ գի-
ներն եւելլունելու և պակնեցնելու համար շինծու
լուրեր կը հանեն : Խորք հասկնալու համար . մեկը գի-

զանց ցորեն ունի, կուղէ որ սուզ ծախէ, սուս լուր մը կը հանէ որ աս տարի երկրները քիչ ցորեն առևեր են, հայի քիշութիւն պիտոր քաշենք . ամեննքը կը վաղեն սուզ սուզ ցորենի պաշար գնելու : Առանկ ալ գինին, մատքսին, և ուրիշ բաներուն կընեն, իրենց ստերովը շատերուն վնաս կը հասցնեն, և արդար գինէն աւելի վճարել կուտան, որ գողնալ ըսել է :

Անկեց մեծ բնչ խարեւութիւն կրնայ ըլլալ որ սմանք ալ ցորենը սուզ ծախելու համար՝ ուրիշ աւելի սուզ ծախողներ կը կեցնեն ասդիս անդին . որպէս զի իրենց ուզած գինն անոնցմէն պահաս ըլլալով գնողները խարուին, ու դան իրենցմէ ուզած գնողնին գնեն : Առանկ ալ անասուններ ծախելու ատեն՝ շինծու գնողներ կը կեցնեն որ գինն եւելլուեն, ուրիշներուն առուածէն աւելի տան, որպէս զի գնել ուզողներն անցնեն գենք : Պտուզ ծախողներն ալ ամանին երեսը խոշոր և ազնիւ ինձորները առնեները գեղձերը կը գնեն . կը խարուիս կը գնես, տակը բոլորովին ուրիշ տեսակ հասարակ պատուազներ կը դանես :

Հապա անոնք որ ծախած բաներնուն պակսութիւնները կը ծածկեն . գողութե չմը ըրածնին : Երբոր բանի մը պակսութիւնը չի տեսնուիր, ու գնել ուզոց կը հարցնէ, պարարկան է ծախողն իրաւն ըսելու . զո՞ր զի՞նակ ձի մըն է ծախածը, գնել ուզոցը կը հարցընէ ձիուն պակսութիւնը, պէտք է որ ծախողը շիտակ ինչ ըլլալն յայտնէ, մութ և երկդիմի խօսքերով գիմացինը խարելը անիրաւութիւն է : Ինչպէս ճանչուորներէն մէկուն՝ ձի ծախելու ատեն գնել ուզողն ըսեր եր որ չըլայ թէ ձին պակսութիւն մը սիս մը ունենայ : Այս ալ ձիուն առջն կեցեր և ըսեր եր որ պակսութիւն մը ունենայ նէ՝ ես հոս կեցեր եմ : Ինքը գիմացինը խարելու համար նիւթական կենալուն վեայ ըսեր եր . բայց խեզ գնողն երաշխաւորելու մոքով առեր, ու գինը վճարեր եր : Եսոքը միուն պակսութիւնը գուրս եւսւ . վէճ բացուեցաւ, գատասատնի ելան, գնողն յազմեց ու ետ առաւ ստակը : Գնողը չի հարցընէ նէ ալ, երբոր պակսութիւնը վնասակար պակսութիւն է՝ ծախողը պարարկան է ըսելու, երբոր գրասուանց չի տեսնուիր . վասն զի անով գինը վար կէյնայ : Ուրիշ բան է թէ որ պակսութիւնն յայտնի և աչցի երեցող բան ըլլայ նէ .

զոր օրինակ ձիուն մէկ աչքը կոյր, կամ մէկ սովը կազ, առ տաենց ծախողը պարալիան չէ ինքիրեն երկցողքանն ըսելու :

Բայց ես ձիուն պակսութիւնը չեմ յայտներ նէ՝ անոր համար է, վտան զի ինծի ալ ծախողը չըսաւ, խարուելով գնեցի. թէ որ պակսութիւնն յայտնելու ըլլամնէ, տռած գնովս չեմ կրնար ծախել, ինչո՞ւ առ վասոր քաջեմ պիտոր :

Աղէկ պատճառ . քեզ խարողին ըրածն անիրաւութիւն էր կըսես : Ուրեմն քուըրածդգ ալ անիրաւութիւն կըլլայ . ան խեղչ գնողն ինչ յանցանք ունի որ քեզ խարողին քեզի ըրած վնասն անկեց կը պահանջես և անոր վճարել կուտաս : Իրաւ է որ ձիուն պակսութիւն յայտնես նէ, առած գնովդ չես կրնար ծախել. բայց առ վնասը քեզ խարողէն գնա պահանջէ . թէ որ անկեց չես կրնար նէ, համբերութիւն, պէտք է փորձանք մը սեպես, չէ թէ գուն ալ երթաս ուրիշ մը խարես : Նոյն բանը առըկի վրայ ալ կը պատահի . մէկը մէկուն սուսա կամ պակսա ստակ մը կուտայ, անիկայ ալ կուզէ ուրիշին կըլլեցնել՝ ըսելով որ ուրիշն ինծի տուաւ, ես ալ ուրիշին կուտամ : Խելքդ պիրեմ . թէ որ կրնաս նէ տուողն գնա տուր, չէ թէ անոր չեմ կրնար տալըսելով ուրիշը խարել. գողսութիւն է տափկայ :

Նմանապէս ուրիշի բանը ծախելու, կամ ուրիշի համար բան գնելու ատեն, ինչ անիրաւութիւններ կըլլոն : Աս արուեստն ընողները սովորաբար իրենց վարձ-քայլ դոհ չեն ըլլար, առուտուրին վրայ ալ կուզեն վաստըկիլ . զոր օրինակ մէկուն կը յանձնես որ քեզի համար ձիմը գնէ . բայց չես ուզեր որ իրեք հազար զուռաւուշէն աւելի ըլլայ ծախըր : Ինքը կերթայ կառնէ կուտայ՝ երկու հազար հինգ հարիւր զուռաւուշը կը գնէ ձին, մէկալ հինգ հարիւրը կուլ կուտայ, քեզի անանէ հասկըցնելով որ իրեք հազարի գնած է : Մէկուն կը յանձնես որ ձիդ աճուրդքի հանէ և ծախէ, բայց իրեք հազար զուռաւուշէն պակսոի չիտայ : Ինքը կերթայ իրեք հազար հինգ հարիւրի կը ծախէ, և քեզի իրեք հազարը միայն կը բերէ, հինգ հարիւրը վար կինջեցընէ : Թէ որ ըսած ըլլոյիր որ աւելին կամ պակսան իրեն ըլլայ, աղէն էր . բայց դուն իրեք հազարի դին կտրելովդ՝ աւելի

կամ պահաս դիմեն չի հրաժարեցար, և իր պշտառան գին վարձեն ալ կուտաս որ ջանայ որչափ կարելի է ներքեզի շահաւոր ընելու առուտուրը . ուրեմն հինգ հարիւր զուտուցին որ վայր ենթեցընէ, քուենդուն է, գողութիւն է ըբածը :

Ամանապէս գնողին ազգաւթեանը կամ կարօտութեանը վայր կոխելով ինչ անիրաւութիւններ կը ըստ առուտուրի մէջ : Իրաւ է որ ամենն առուտուրի մէջ իրեւք գին կրնայ պահանջուփէլ . ցած , միջակ ու բարձր գին . բայց ինչպէս ցած գինն իր չափն ունի , առանկ ալ բարձրն իր չափը պէտք է ունենայ , միշտ համեմատ առութիւն մը ունենայ ծախու բանին հետ : Այսոնկ ըւլալով ամենն մարդ գնելու ատեն կրնայ ջանալ ցած գնով գնելու . և ծախելու ատեն բարձր գնով ծախելու . բայց չի կրնար չափէն առելի գին պահանջնէլ : Հիմայ տեսնենք առուտուր ընունելուն մեծ մասն ինչպէս կրնեն . թէ որ բանի մը բարձր գինը վախթ սուն զոււուշ է նէ , իրենք հարիւր կը պահանջնէն . ու հերիք է որ չի ճանացող գը գանեն որ արժեքէն տեսնի գին տոյ , մէկէն ուրախութեամբ կը ծախեն , բայց ու պէլով , առանց խզմատնք ընելու . գնա ըստ իրենց որ գէշ է ըրածնին , մէկէն պատապան կուտան որ “ Չեր ուզեր նէ թօղ չառնէր . տեսաւ հաւնեցաւ ու զեց այնչափով գնել , ես իրեն ստակը բանի չափի , : Բռնի չառիր , բայց զնդը խարեցիր . ծախած բանդ այնչափի չեր աժեր , առած գինըդ . անիրաւ գին եր : Այսոնկ ալ գնելու ատեն՝ հերիք է որ խելզմ մարդ որ գտնեն որ կամ չի ճանանչալով ծախած բանին աղուուս . թիւնն , և կամ կարօտութեան մէջ ըստութ , չափէն աւելի աժան գին ուզէ . մէկէն կառնեն , ու կը պարծենոն ալ ազէկ առուտուր մը ըստիկ ըսելով . բայց անիրաւ է ըրած առուտուրնին , առուտուր չէ՝ գողութիւն է :

Առուտուրի մէջ անանկ բաներ չի թայտիր կը տեն . առանց աս բախտերը վնարակու՝ մարդս չի պատասանար կը տեն : Բայց աս խոսերը քիստանեին բերտն չի վայըեր . անգին կիմանան ինչ ըստէ է քիչ մը վատասէ ընելու համար արքայութեն կարողնցընել : Ըստ անգամ նորազանդներուն և անհասատներուն մէջ աւելի որդարութիւն . կը գանես առուտուրի՝ քան թէ մեր մէջը .

անդպիտցիները հաշուացինելը վաճառքին շփոշտակ դինը կոսեն, աւելի չեն պահանջեր, իսկ ուզգափառ բրիտաննեաներ հրեայի պիս կրկին դինը կը պահանջեն, ու թէ որ մէկը տալու ըլլայ նէ կառնեն: Աստուծոյ առեան՝ անոնք զիրեներ պիտոր դատապարտեն. “Այսք նինաւեացյիք յարկցեն ի գատասանի ընդ աղքիս շնդ այսմէկ, և դատապարտեացեն զա, , . (Ղ. ժ. 22.)

Կան աշ որ դիմոցինին բազմանքը աեսնելով, դինը կը կոսիեն. զար օրինակ մի մը ունին՝ որ իրեք հազար զուառաշին առելի չաժեր. բայց կը առեանէն որ մէկն ան ժիսան զարենաւեր է. կուզէ վերջապէս գնել. իրեք հազարին առելը՝ վեց հազար զուռուշ կը պահանջեն: Ան անմիենքն ալ առեանելով որ ուրիշ կերպով չի կրնար մի բած մին առենել. կուտայ վեց հազար զուռուշը: Ասանկ այ մէկը ժամացայ մը ունի, տուփ մը ունի, կամ ուրիշ աս առեակ բաներ, կը առեսնէ որ սիրահարսւող մը կայ որ կուզէ գնել. դինը կը կոխէ, կրկին դինը կառնեն, բախտի հանգիտեցայ ըսելով: Բնել է որ ասիթ կը դռնէ ուրիշ խարելու, ուրիշ ստակը դոզնալու:

Դմանապէս գողութիւն է անոնց ըրածն ալ որ, գնազն անիկց շահ պիտոր ընէ ըսելով դինը կը կոխին: Ծախողին կանոնը ծախուռ բանին արժեքը պիտոր ըլլայ. չէ թէ գնողին ընելու շահը. աս կանոնը հաստատուն և յայտնի կանոն է. բայց առուտուրի մէջ բոլորովին առաք ներհակը կը առենես. ծախողն իմացածին պիտ որ գնազն շահ մը ունի ան բանին վրայ, օրինաւոր կը առեպէ դինն եւելլովնել:

Գանձ անոնց որ առուտուրի մէջ մէկէն վճարողներն ուրիշ դին կը պահանջեն, վճարքն ուշացընողներն ուրիշ: Վասէ որ աս առրթերութիւնն իր չափին միջն է. այսինքն կանիդիկ վճարողներուն ցած գնով առաջ, վճարողն ուշացընողներուն բարձր գնով, անիրաւութիւն չէ. բայց վճարքն ուշացընելուն համար միայն արժեքին առելի դին պահանջելը, տոկոսից պահանջել է. անիրաւութիւն է: Իրաւ է որ վճարքին ուշացընովը՝ քիչ մը վես կը լլայ ծախողին. բայց աս վեան հաստացումը կանենայ նախ՝ բարձր գնովն որ կը պահանջէ, երկրորդ՝ աւելի առուտուր ընելովը: Խնչ որ ծախուռ համար ըսի նէ՝ գնելու վրայ ալ նոյնը կի-

մանամ. այսինքն մէկն որ վաճառականին կարօւաւթեղ տէսնելով, մէկն առակը դիմացը կը գնէ . որպէս ոչ շափազանց կարէ գինն, անիրաւութիւն կըլլայ ըրածը : Երկու դիպուած միայն կրնայ ըլլալ որ աւելի գին պահանջել կամ պահաս գին տալն անիրաւութիւն ցըլլայ . աս դիպուածներուն անունն է “ շահ գագարեալ, վնաս ծագեալ ” . այսինքն երբոր մէկը վճարըին ուշանալովն իր շահը կը կորարնցընէ , կամ վնաս մը կունենայ : Խոզը հասկընալու համար . ծխախոտ ցորեն կամ դիմի ունի՛ , թէ որ մէկն վճարըն առնես նէ՝ շահաւոր առուտուր մը պիտի ընես , կամ պարտքդ պիտոր վճարի և առ կոսիք տալէն պիտի խալլախի : Ան ատենը կրնաս հառ կըցընել իրեն քու վնասգ , և արժեքէն առելի գին պահանջել . վասն զի իրաւունք չէ որ ուրիշի համար վնաս քաշես : Ասանկ ալ վճարըը մէկն տուողը նոյն պատճառին համար կրնայ արժեքէն վար գին առլ , թէ որ իրաւոցնէ պիտոր վնաս քաշէ՝ ուրիշ պատրաստ տակ չունենալով :

Հիմոյ կը մնայ որ քիչ մնն ալ մննավճառութեան վրայ խօսիմ : Մէննավճառութիւնը ըսելով չեմ իմանար ան որ տէրուութիւնը մէկուն կամ մէկ ցանկ հոգւոյ ձեռքը կուտայ բանի մը առուտուրը , զոր օրինակ առինը , ծխախոսինը , կամ վճարուակինը . այլ կիմանամառ ռանձնական շահասփրութեան անիրաւ . հարցներով և զած մննավճառութիւնն որ ցորս կերպով կըլլայ :

“ Ախ ! երբոր վաճառականները մէկմէկու հետ խօսք կը գնեն աս կամ ան բանն այսցափէն վար գնով ցինանել . կամ այսցափէն վեր գնով ցիցնել . և անիրաւ գին մը կարելով , կը հարկաւորեն որ ամեննցն ալ ան գնով ծախեն ու գնեն . զոր օրինակ խօսք կը գնեն մէջերնին որ ցորենն աս գնեն վար ցիտան , մնտաքսին խոզակներն աս գնով առնեն . խեղճ գեղացին կը բերէ իր քրտինքը ծախելու , բայց ճար ցիկայ . պէտք է որ ան ցած գնովով աայ . ու թէ որ յանկարծ օտարական գը գայ արդար գնով առնելու նէ , անիկայ ալ կաւընն կամ կերպը կը գտնեն որ առանց գնելու ելլէ երթայ : Ասկէ մէծ անիրաւութիւն կրնայ ըլլալ :

Երկրորդ՝ երբոր վաճառականները մէկ կըլլան . չեն թողուր որ աս կամ ան վաճառքը գայ գրուն , որպէս զի իրենք իրենցը սուզ գնով ծախեն . կամ չեն թողուր

որ գրսէն գնողներ դան, որպէս զի իրենք ուզած գնով նին առնեն առ կամ ան վաճառքը :

Երբորդ՝ երրոր քանի մը հոգի ագահ մարդիկներ ցորենը կամ գինին բոլոր իրենք կը գաշնադրեն դնելու, որպէս զի ծախու ցորեն ու գինի չի գտնելով ամոն, քը հարկաւորին իրենց գալու, և իրենց ուզած դնովն առնելու, առատութեան տաեն սով ձգելով քաղցին մը: Առանկներն աւաղակներէն ալ գէշ են, կըսէն սուրբ վարդապետները. վասն զի զամմնքը կը կողոպատեն՝ չափազանց ու բռնի գին պահանջելով, ու հարկաւորելով որ ամմնքն ալ գան իրենցմէն գնեն:

Խսի շորրորդ կերպը մնաւավաճառութեան ան է, երբոր վաճառականները մէկ կըլլան ու կը պահեն ցորենը կամ գինին կամ ուրիշ հարկաւոր բաները, որպէս զի ամմնքը կարծեն որ ցորեն չիկայ. գինի չիկայ. շննծ ու սով մը կը խութեն քաղցին մը, որպէս զի գիները բարձրնան, և ան ասենը կըսկսին իրենց ապրանքը ծախելու: Վայ անանկներուն կըսէ սուրբ գիրքն, ամմնուն անէծքը վրանին կուգայ. “Ար ճշգէ զցորեան, հրապարականէծ լիցի,,. (Սատի. ժմ. 26:) “Ասանկ է, կըսէ սուրբ Ռոկերերանն, ամմնքն անէծք կուտան ապրանքները սուցընողներուն, ոով հնարողներուն,,: Սուրբ Բարսեղ ալ կըսէ. “Զգուշացիր, մի սպասեր որ պակսի ցորենն ու ետքը ցորեննոցդ բանաս՝ սուզ ծախելու համար. վասն զի ատելի կըլլաս ամմնուն, և անէծքնին կառնես,,: Իրաւցնէ, որչափ ատելի են տաանկ ընող ագահ մարդիկները, որչափ անէծք կընդունին. և անանկ անէծքներ՝ որ երրոր երած որտէ կելլիքն ազգըտին բերնէն, ած կը լսէ. “Յանիծանել նորա զթեղ գառնութեամբ անձին իւրոյ, ինձնդը բաւածոց նորա լսէ որ արարն զնա,,. (Սիրու. դ. 6:) ի՞նչ գմբախուսութիներ պատահած են ատանկ ընողներուն. ոմանց բոլոր ցորենը փառեր է, հարկաւորեր են թափելու. ոմանց ցորեննոցը կրակ ինկեր է, կայծակ զարկեր երեր միկեր է, գողեր մտեր թալլեր են. ոմանք ալ սուզնալու յուսով սպասեր ու ետքը աեսեր են որ տժընցեր է ցորենն, յուսահատութէ իրենք զիրենք սպաններ են, ամմնուն անէծքը վրանին գալով: Ըատերն ու թէ որ աս աշխըրքիս վրայ չեն առներ պատիժնին նէ, անդին աւելի մեծին կը հանդիպին:

Այս ։ ամանց եկ յանձնագրք ։ Եթ հարաւանան այդըստի
ստակ կը դիզեն նէ ։ Բնաշախ կը պահառ հի ։ աղքատուն ։
բան արտանը ծծելը ։ Առաքք Ֆրանցիական արքայացեցին
որ մը պահուն անբրաւութեամբ վաստուկան ստակը ձեռ-
քով պահանջեց ։ և արքան վայսուց մեջն ։ թէ որ հիմնոց
աղ մեկն առ շնորհցն աւնենար ու քանի ոչ հարաւան և
աղաւն վաճառականներուն ստակը պահար նէ ։ ո՞ւ ար-
շամբ արտուն կը վայցիր մեջն ։ ու քայլորն ոչ աղքատուն-
րու արտուն օր այ պետքինդրունիքնը կը շարժեն ։
Ձեզուսն անանդիներն օր եօն իրենց սըստմ ։ վասն զի
յայտնի կը սէ օր և ըրիցի վայց գում շանեցուին շաղոր-
միր ։ “Զի անողորմ գատառառն ցնելոց և այնմ ։ որ
ոչ առնիցն զողորմանիքն ։” (Յակ ք 13 ։)

ՅՈՐԴԱՐԱԿ ՇԱԴ ։

Առաջ առնելու վրա ։

Խօսներարդ սկսուիքանքին առնելու կիյայ ման ու
հարկաւոր ինդիր մին ալ ։ որուն վայց այնոր ձեզի պի-
տոր խօսիմ ։ այսինքն վաշխ առնելը ։ փոխ ինդրուուն
շահ պահանջնեղու վայ ։ Բայց խօսյա աղեկ հատկան-
շու համար պէտք է ճիշդ գիտնաց ինչ և վաշխ կամ
շահ առնելը ։ ան է որ մեկն իր առանց կամ առպանքն-
ուրիշն փոխ կուտայ ։ և եազը նու առնելը առնեն-
առուածէն քիչ մը առելի կուտան ։ զար օրինակ հարիւր
զուռուշ կուտայ ։ և տարիե մը հարիւր ինդ ետ կա-
նէ ։ կամ առ տարիի քան պարկ ցորեն կուտայ ։ և ե-
կած տարիի քանարանի ետ կուտան ։ Այս է հարկաւոր
ինդիր ըստածս ։ թէ արգելոց կրնայ մեկն իր առակը կամ
ուրիշ բանը փոխ առլ ուրիշին ։ ու մոյն փոխ առակն
համար շահ պահանջնէ ։ Պահանջնէ կրսմ ։ վասն զի թէ
որ փոխ առնողը երաժիշտագիտուինեան համար իր կո-
մքն ուզէ փոխսարէն մը ընել առուողին նէ ։ անիկայ պար-
գե մը կը սեպուի ։ շահ առնել չէ ։ Մէ յօնն ալ մոյն իսկ
ուղուն համար ըսի ։ վասն զի թէ օր քաշած վնասին փո-
խարէն մը պահանջնէւ ըլլայ նէ ։ ան ուրիշ բան է ։

Մէրժին ալ պէտք է գիտաք որ յայտնի շահ պահանջել կայ , պարտղկածն ալ կայ : Յայտնին ան է որ մէկը շխտկէ շխտակ փոխ տուած սաղկին շահը կը պահանջէ : Իսկ պարտղկածն ան է որ գրտուանց փոխ չերենար . այլ առուտուր մը կամ գաշնադրութիւն մը . զար օրինակ մէկն ուրիշին ապրանք մը կը ծախէ , և մէկն 50 զուռուշ ապրանքին գինն առնելու տեղ՝ կը թողու և տարիէ մը 60 զուռուշ կառնէ . ասիկայ պարտղկած տակոսիք կը բռուէ , վասն զի որշափ գրտուանց առուտուր մը կէրենայ նէ՝ շտհով փոխ տալուն հետ ամենին նոյն բանն է : Նմանապէս մէկը դիզած տատակ ունի , ամենին ալ մոտ ըունի գործածելու . ուրիշ մը կուգայ փոխ կուղէ իրմէն հազար զուռուշ . ինքն ալ կուտամ կը բաւէ . բայց կուղէ որ աժան դնով անոր եր կիրն իրեք չորս տարի վարձէ՝ ինչուան որ առուած փոխը ետ տանէ : Արիկայ ալ պարտղկած մաշն կամ շահ պահանջել մնն է . վասն զի ասանկով իրեք չորս տարիէն հազար զուռուշին տեղը շատ աւելի ետ առած կը պայա : Առոնք դիտալէն ետքը . հիմայ գանք մեր բնագանին :

Թէ որ ադահ և իրենց գլուխող միայն փնտղուզ մարդ . կանց հարցնելու ըլլանկ որ՝ փոխ տալու համար շահ ուղեն օրինաւոր բան է , մէկն պատասխան կուտան . “ ինչո՞ւ օրինաւոր պիտօք ըսլայ եղէր , ի՞նչ պարտղ ունիմ իմ տատակ տարիներով ուրիշի ձեռքը թողու՝ առանց շահ մի ունենալու անկեց , :

Դիտեն ինչու օրինաւոր չէ . հիմայ քեզի յայտնի ըսեմ , վասն զի ած ասանկ կը հրամմէ . ած չուղենը որ փոխ տալու համար մէկը շահ պահանջէ : Ու ոզ որ առ վարդագետութիւնը չինք չինքունիր նէ , սուրբ եկեղեցին զինքը մողոքեալ կը ճանչնայ : Մաֆիկ ըսկէք նախ հին օրենքին մէջն ինչ կը հրամմէ ած . և աս հրամանները ծեսի վերաբերեալ բաներ չեն որ գագրած է ըսեք . բնական ու բարսյական բաներ են որ պիտօք մնան միշտ : “ Եթէն արծաթ փոխ տասցես եղարօք քում . . . մի արկանիցն նմա առկոսիս , . (Եւկի . իշ . 25 .) այսինքն թէ որ ուրիշի փոխ ստակ տաս նէ , շահ մի պահանջէր : “ Մի տոնուցուս ՚ի նմանէ վաշն և տակոսիս . . . գործամք քո մի տացես նմա ընդ տոկոսեց , . (Ղետ . իշ . 36 .) այսինքն ուրիշին շահ մի պահանջէր , ստակու-

շահի մի տար : “Մի տացես եղբօր քում արծաթ
վաշխիւ , . (թ . Օւն . իդ . 19 .) այսինքն շահով
ստակ փոխ մի տար ուրիշին : Աս հրամանները Մով
սէսին ձեռքովը տալէն ետքը . Դաւիթ մարգարեին
բերնովն ալ հարցմունք կընէ որ որո՞նք պիտոր ըլ-
լան արքայութիւն գնացողները . “Ցէր ով բնակեա-
ցէ ’ի գաւկիթս քո” , . (Սլմ . ժդ . 1 .) ու պատաս-
խան կուտայ որ ստընին շահու չիտուողներն արքայ-
ութիւն կերթան . “Որ զարծալթ իւր ՚ի զարձու ոչ
տայ , : Իրաւ է որ ած աս խօսքերովն աւելի անոնցմէն
կարդիլէ շահ առնելլը՝ որո՞նք որ ազքատ ու կարօտ են .
բայց չէ թէ ասով հրաման կուտայ ուրիշներէն առ-
նել . միայն կիմացընէ որ աւելի ծանր անդիթութիւն է
անոնցմէ առնելլը : Ինչպէս երբոր կարդիլէ որին և այ-
րին չիեղեքիլ , “Զայրին և զորք մի չարչարիցէք” , .
(Եւկ . իթ . 22 .) ասով հրաման չի տար ուրիշները կե-
ղեցելու , միայն ըսել կուզէ որ աւելի ծանր մեղք է
որբեարին ու որբը կեղեցելլը :

Աս օրէնքներն ասանկ գնելէն ետքը , Յիսուս Քրիս-
տոս որդին այ աշխարհք եկաւ , և իր բերնովը վճռեց
լմբնցուց . ստընիդ անոնց փոխ տուեք ըսաւ , որոնցմէ
յուսալու բան մը չունիք . “Սիրեցէք զթշնամիս ձեր .
բարի արարէք ատելեաց ձերոց , և առաք փոխ՝ ու ասի
ոչ ակն ունիցիք առնուլինչ , . (ՂԱ . Ղ . 35 .) Աս խօ-
քով Քն տէրն մեր երկու պատուիրանք տուաւ . մէկը
ստորասական , այսինքն փոխ տալու ուր որ եղայրտ-
րաւթիւնը կը պահանջէ . մէյմըն ալ բացասական , այս-
ինքն ամենեին շահ չառնել՝ փոխ տալու համար : Ուստի
սուրբ գրքին առ խօսքերուն ու Քնի վճռոյն փոյ ո-
մուր կենալով ամմեն սուրբ հարք , սուրբ ժողովները ,
հռոմոյ քահանացապետներն , և ամմեն ատենի աւան-
դութիւնը միշանոյն բանը կը հաստատեն որ փոխ տա-
լու համար շահ առնել չցլար . Պասիւէ որ գաղցաքի
և պիսկոպուներուն ամմենէն դիտունն է , աեսէք ինչ
կըսէ . “Կաթողիկէ եկեղեցին միշտ ասանկ հաւտացեր
է և կը հաւտայ որ վաշխը . այսինքն փոխ տալուն հա-
մար շահ պահանջելլը , չէ թէ միայն մովսիսական գրէն-
քէն ու մարգարեներէն արդիլած է , այլնակ աւետա-
րանը կարդիլէ , և ամմեն սրբոց հարց և ամմեն ատենի
աւանդութիւնն աս եղած է , : Բենեգիկոս ԺԴ աւ .

որ հառմայ քահանույապեաներաւն ամմինեն դիտունն
եղած է, տեսէք ինչ կըսէ . “ Փոխ տալէն առաջ եկած
շահն որ փոխ տալուն համար կը պահանջէ տուողը ,
միշտ առկոսիք այսինքն անիրաւ շահ սեպուած է և կը
սեպուի կաթողիկէ եկեղեցոյ միջ , : Անոր համար
որոնք որ այնչափ գարերէն ետքն սկսան ստովի շահ
առնելն օրինաւոր բան է ըսել, ինչպէս նորազանգնե-
րը, հերետիկոս սեպուեցան :

Բայց չէ թէ միայն ածային և եկեղեցական օրէնքնե-
րէն յայտնի է ստովի շահ պահանջնելուն անիրաւ ըլ-
լալն . այլ նաև բնական ինելքն ալ անանկ կը ցցընէ :
Վասն զի ստակն ինքիրեն պառազ չի բերեր, բանեց-
նողին ճարտարութիւնն և աշխատանքն է որ անով կը
վատաղի, անանկ որ եթէ բանն անյաջող երթայ և
կորսընցընէ ստակն է՝ վնասը փոխ տանողին միայն կըլ-
լայ, փոխ տուողն իր ստակն ամբողջ կտռնէ : Ուրիշն
պահանջելն ար ան պազէն աղիրեն մաս հանէ՝ անիրաւ
պահանջմոնք է, սւրիշի բանը պահանջել է, գոզու-
թիւն է :

Անոր համար նաև արդար թագաւորներն աս օրէնքը
հաստատեցին, ինչպէս Յուստինիանոս, Գաղղիոյ Սպո-
նիոյ Անդրկոյ թագաւորները, Վենետիկի հասարակա-
պետութիւնը . ու հին ատենի հեթանոս փիլիսոփաներն
ալ վար կը զարնեն փոխ տալու համար շահ պահանջե-
լը, վասն զի բնական օրէնքի և մարդկային ընկերութե-
բարույին գէմ կը ճանշնան :

Աս ամմին բանը լսելէն ետքը, փուժ խօսք է ադահ
մարդկանց բերած պատճառանքն որ՝ փոխ տանողները
միրով շահ կը վճարեն, ուրեմն կընայ առնտուիլ . Աիրով
կը վճարեն, վասն զի կարօտութեան մէջ են, ստովի հար-
կաւորութիւն ունին, մէկը չեն դանեւը որ առանց վաշ-
իի փոխ տայ իրենց : Աւազակը մէկուն գրայ յարձըին
ունեցածն առնելու նէ, իսկ զարդն իր կնանքն ապ-
րեցնելու համար միրով իր ամմին ունեցածը կուտայ .
առիկայ միրով տալ կըսուի : Այսանկ ալ փոխ տուո-
չին առած շահն աւազակութենէ վար չի մնար . ա-
նանկ որ՝ մէկն առանց ծանր կարօտութեն և ոչ կրնայ
անկեց փոխ առնել, և առիթ ըլլալ անոր անիրաւու-
թեանը :

Փուժ է ըսելն ալ որ օրէնքը կը թողու հարիւրին

հինգ շահ առնել, ուրեմն կրնայ պահանջափէլ։ Առան
դի օրենքը կենթադրե որ փոխ առևտնի իրաւացի պաս-
ճառ մը ունենայ շահ պահանջելու, և ան կառը ամ-
ման մարդուն իր խզմանադրին կը մգէ նայիլ որ ունի
թէ չունի . և ինքը միայն չափ կը գնեն շահին՝ որ չըլլայ
թէ պատճառ ունենալով ալ՝ չտփազանց պահանջեն։
Առոր ասացայցն ան է որ, երբոր մէկը կարդէ գուրս
վաս մը քաշելու ըլլայ նէ փոխ առաջէն՝ օրենքը հարու-
թին հիմնայ աեսնենք ինչ իրաւացի պատճառ կրնայ ըլլալ
որ փոխ առևողը կարենայ շահ պահանջել։ Անցած եֆ-
բակի յիշեցի ձեզի որ երկու պատճառ միայն կայ, և
կըսուին չահ դադարէու ու չոս ծագէալ,

Ի՞նչ է “ վնաս ծագեալ ”, ըստանիս : Ան է որ ը-
ասկդ ուրիշի փոխ տալեգ քեզի վնաս մը կըլլայ . զոր
օրինակ հին առուն մը ունիս , կրնաս ունեցած սոլկով
նորոգել . բայց ուրիշ մը կուգայ փոխ կուզէ քեզմէ .
առլու ըլլաս նէ՝ քու առևմդ աւելի պիտոր աւրուի .
ետքը հինգ հազար զուռուշին աեզը՝ վեց հազար պի-
տօր ծախտենորոգելու համար : Ասիկայ քեզի վնա-
սին է , աս վնասին համար կրնաս առցիդ շահն ուզել .
բայց ինել մը թէութիւններ կը պահանջուին : Նախ
պէտք է որ վնասն իրգք ըլլայ , կամ գոնե հաւանական .
չէ թէ երկակայածկան կամ միայն կարելի . պէտք է որ
առած շահդ ընելու վնասեդ աւելի չըլլայ . պէտք է որ
ընելու վնասդ փոխ տալեզդ առաջ գայ , ուստի մէկն որ
ուրիշ պահցու ստակ ունի վնասին գէմն առնելու . չէ
կրնար շահ պահանջել . պէտք է որ փոխ առևողը գիտ-
նայ ընելու վնասդ , որպէս զի երթայ ուրիշէ մը փոխ
ուզմէ . պէտք է որ ուրիշ կողմանէ պարտզեանութիւն
չունենայ փոխ առլու , ինչպէս կրնայ ըլլալ որ փոխ
ուզողն անանկ զիմակի մը մէջ գտնուի որ եղագյորի-
րութիւնը պարտաւորէ փոխ առևողը քիչ մը վնաս ալ
քաշել : Աս ալ գիտնալու է որ չես կրնար սոլկիդ շահն
առաջուց պահանջել . վասն զի ան առենը հարուց զու-
ռուշ չըլլար առւած ստակ , այլ իննըսումըհինդ , ու
դուն հարուրի շահ կառնես՝ որ անիրաւութիւն է :

Հասկա ի՞նչ է “ շահ գադարեալ ”, ըստանիս : Ասիկայ
ալ առջինին տակը կիյնայ , բայց աս տարբերուին ունի
որ մէկն ուրիշի փոխ տալսվ ուզդակի վնաս ալ չըներ նէ .

իր շահնիքը պրունը կը կորացնեցնէն, այս որ իրդք շահնիքը պիտի կամ կը նոր ջահնեց, Զար պրենակ առաջ հազար ըլլաւաշչով երկիր մը գիմես պիտոք՝ որ քեզի պատագ կը թերէ, Գրու առաւառաւը մը պիտոք ընեն՝ որ քեզի շահն կը թերէ, ուրիշ քեզմն փոխ կուտիյ, դռն աղ կուտաս՝ զիկնը զքեզ երկիր դնելէն կամ առաւառար ընելցն, և անանցման ընելցու շահնդ կը կորացնեցնէն: Աս և շահն գագարի ալ ըլլաւածն, և առ պատճառաւ կընաս փոխ առանցին շահն պահանջնելը. միայն թե ընելցու շահնդ առայդ կամ գոնէն հաւանական ըլլայ, զինծու շլլայ, հեռաւոր յոյս մը շլլայ, միայն թե փոխ առայդ ըլլայ պատճառ շահնիք գագարեցն: միայն թե փոխ առանց պիտանոյ շահնիք գագարեցն, որ ազատ ըլլայ ուրիշն փոխ առայդը լու։ միայն թե ընելցու շահնդ արգար շահն ըլլայ, վասն զի անդրաւ շահնին հաւանացնորդ չի պահանջնորդ: Խօսք հաստինալու համար, և կեզեցնցին մը չի կը նոր շահն պահանջնել, ըստը որ ես առկիւս առաւառը պիտի ընելի և վաստանին: Վասն զի ենթե ընցականն առ առաւար չի կընար ընեն: Նմանապիս պէտք է որ պահանջն շահնդը ընելցու շահնիք առեց շլլայ, պէտք է որ ուրիշ կողմանէն եղբայրութիւննան համար պարունական շլլաս շահնդ ալ կորացնելու: և պէտք է որ նորք առնեն առջնորդ շահնը, չի թե առաջնուց:

Թե՞ն որ առանկ է նէ, մարդ մը շես գանձր որ քեզի փոխ առյ կըսեն: Ես աղ կըսեմ որ շխարժուն պատճառն առ չէ, հարա ան է որ՝ քրիստոնիկց մեծ մասին կըսյ հաւանարմանթիւն չի մնացեր, խարերայ են, խօսք կուտան և եռոք ստակա առնենին չեն հատուցաներ, ինչուան ան աստիճան շարութեան աղ կը հանդին որ՝ եթէ աղեկ թաւողին դիր շես ըրած նէ, “Դուն ինձի առակ շխատիք Հ, կըսեն: “Դուն ստակա ես աւել Հ, ըսելով փոխ առողջին տունը կաւրեն: Թե՞ն որ ամենիցը հաւանարիմ մարդիկ ըլլային նէ, եղբայրասիր անձինք աղ կը գանձուէին փոխ առջու:

Ալաշիք առ շահն առնելցու դեմ միշտ առ քարոզներն և զեր են, կըսեն, բայց աշխարհիս մեջ աղ առ սովորութիւնը միշտ եզեր է որ ամմենին իրենց առքիին շահն կը պահանջնեն: — Ասիկայ ըստը խօսք է. ևս աղ կըսեմ որ բարեպաշտ մարդիկ առանց իրաւոցի պատճառի շահն պահանջներ: գողութիւնն աղ աշխարհիս միշեն

չ գագրիր , որչափ քարոզնեք նէ . անպարկեշտութիւն ու աշխարհես չի վերնար , որչափ քարոզնեք նէ . ուրեմն առաջ գողութիւն և անպարկեշտութիւն ընելը մեջ չըլլար : Ուրեմն առկստիք ալ՝ այսինքն շափողանց շահ ալ կրնայ պահանջուկլ , որովհետեւ անիկայ ալ շատ պահանջողներ կան :

Ուրիշներն ալ առ ծանր բան է կըսեն , մեր առանց վտանգի մեջ գնել առանց շահ մը ունենալու : Աս խա- ժին պատապիանն առանկ կուտայ առւրբն թեամար- դոս . “Օրենք ըստ երրենն ծանր է , բայց չի պա- հել ըրլար , : Ուրիշ ծանր բաներ ալ ան հրամմեր է , զոր օրինակ մահացուցմունք ընել ու զմեզ սրտերնուա ուզած բաներն զրկել , իսաչ քաշել , ապաշխարսնեց ընել , նախատանաց համբերել . բայց ան է հրամմաց . պէտք է ընել : Բայց ես առ ալ կըսեմ . փոխ առուղը քէչ մի աչքը բանայ նայի դպուշանայ նէ , կը գիտայ ինչ մարդու փոխ առալ . մէյմն ալ՝ կրնայ իր առւած ստակը հաղար կերպով ապահովել , անանկ որ՝ իխա- հեռաւոր վտանգ կը մնայ : Բայց ենթադրենք որ իրա- ցնէ վտանգ ալ ըլլայ կորպուցնելու , զոր օրինակ թէ որ մէկը վտանգաւոր նաւարկութիւն մը պիտօք ընէ՝ քեզ մէն առած ստակը շահեցնելու համար , ու քեզն ու- րիշ ապահովութիւն մը չի ցըներ . ան տանեն իրաւացի պատճառ կունենաս առ վտանգին փոխարկն շահ մը պահանջնելու : Թէ որ չի , մէկ գիկն գրաւ երացնաւո- րութիւն և ապահովութիւն պահանջել , ու մէկալ գիկն առանց վնաս մը կամ քու առուտուրիդ կորուստ մը ու- նենալու՝ շահ պահանջնելն , այ հրամանին գէմ է , գո- զութիւն է :

Մարդ ալ կայ որ՝ խելքս չի համնիր կըսէ , չեմ գի- տեր ինչու ոսկիէ կամ արծըմէ աշաւանակ մը ուրիշ գործածելու առմնէ , պիտոր կարենամ վարձք առ- նել . թէ որ ձի մը կամ ուրիշ բան մը տամ նէ , պիտոր կարենամ շահ մը ուղել , և երբոր բանը ստրի կուգայ . չիկարենամ պիտոր շահ պահանջնել : Գիտեն ինչու . վուսն զի առ առւած բաներդ գործածելով կը մաշն- ու կը հիննան . մէյմըն ալ՝ թէ որ յանկարծ առանց գործածողն յանցանք մը ունենալու՝ գոյցուին կամ կրակի կամ ուրիշ գժբախտութեան մը հանդիպին նէ , կորուստ քուկդ կըլլայ . չի թէ գործածողինը . իսկ

ստըկին ամմեն վտանգը փոխ առնողին կերթայ , ու մշտ պարտկան է առած ստակը քեզի հատուցանելու :

Ուրեմն որբ զաւկի մը հայրութիւն ընողը որդեգրին ստակը չիկրնար շահի տալ . խեղճ որբերի մը որ քսան երսուն հազար զուռուշէն ուրիշ բան չունի , չիկրնար եկամուտի գնել իր ստակն ապրուստ ունենալու համար : Չե , չի կրնար առանց վերի ըսած պատճառներուս : Թէ որ շահիլ կուզէ , եկամուտ և ապրուստ ունենալ կուզէ նէ , թող ուրիշ կերպով բանեցընէ , երիրի վրայ թող գնէ , կամ բոլորովին թող հրաժարի ստակը ետ պահանջնելէն , և ասանկով իր ապրուստը ճարէ : Իսկ թէ որ չուզեր ասանկ ընել նէ , համբերութիւն . վասն զի ինչպէս որ ապրուստ գտնելու համար գողութիւնը չի կրնար ընել , ասանկ աղ շահ չի կրնար պահանջնել , այ հրամանին գէմ կընէ :

Այսու ամենայնիւ քրիստոնէից մէջ որ բռլորովին եղայրափրութիւն պիտօր ըլլար պարտքերնին , մարդիկ կան որ չէ թէ միայն շահ կը պահանջնեն , այնաև հերիք շինեպելով չափաւոր գրուած շահը՝ հարուրին երսուն ու քառոսուն կը պահանջնեն , ուրիշներուն տունն աւրելով . աս ալ հերիք չէ , շահն առաջուց կամնեն , ու հարիւր հազար զուռուշի թուզթիր կընեն՝ եօթանասուն հազար զուռուշ միայն տալով : Ամանկներուն եաբն ինչ կըլլայ . վաստկած ստակնին կրակ մը կըլլայ , աներնին կը մտնէ՝ ամմեն բան կայրէ կը մրկէ . ու թէ որ աս աշխարդիս վրայ խեղճ չըլլան ալնէ , անդին բաներնին խիստ գէշ պիտօր ըլլայ , վասն զի այ ողարմութենէն զրկուեփն պիտօր . “ Չի անողորմ գատաստան լինելոց է այնմ , որ ոչ առնիցէ զողարմութին , : Ռւրեմն , սիրելի որդիկո . թէ որ այ ողարմութին զրկուեփ չէք ուզեր նէ , փոխ ուղղողէն առանց իրաւացի պահառի շահ մի պահանջներ . “ Ցուք փոխ այնմ , ուստի ոչ ակն ունիցիք առնաւլ ինչ , :

ՅԱՐԴԱՐԱԿ ԺՆԵ.

Ա-րիշի ժամ ընելու վրա :

Լյօներորդ պատուիրանքին գեմ քանի կերպ գործիւն կրնայ ըլլալ նէ՝ անցած յարդորակներուս մէ. Հը բացարեցի: Բայց որովհետև գողութեան գեշութիւնն աւելի անոր համար է որ ուրիշի վնաս կըլլայ անով, ասկէց կը հետեւի որ եօմներորդ պատուիրանքին գեմ ընել է՝ անիրաւ տեղն ուրիշի վնաս հասցընեց. Նաև առանց գողնալու և յափշատկելու: Խօսք հասկենալու համար. մէկն ուրիշի առնը կրտկ կը չգէ, թէ և բան մը չի գողնար՝ բայց եօմներորդ պատուիրանքին գեմ կընէ, վասն զի ուրիշի վնաս կը հասցընէ, ուստի գողցածի ողէս պարտղիկան է ըրած վնասը հատուցանե. լու: Ո՞հ, քանի անմիւ անհամար կերպով կըլլայ ուրիշի վնաս հասցընել: Խնչուս որ մարդուս ունեցած բարիքները տեսակ տեսակ են, ատանկ ալ անոնց գեմ եղած վնասները տեսակ տեսակ կըլլան. կրնայ մէկն ուրիշի հոգւոյն կամ մարմնոյն վնաս ընել, կրնայ ալ կենացն անուանն ու պատուոյն վնաս ընել: Այսօր ասեց վրայ համառաւ մը պիտօք խօսիմ:

Ուրիշի հոգւոյն երկու կերպով մէկը կրնայ վնաս հասցընել. մէյլ՝ հոգւոյն բնական բարեացը. այսինքն յիշողութեանը, մոքին, կամքին, ուրիշի մատառ կարողութիւնները կորալնցնելու գեղեր տալսվ, կամ անանկ խենթ բաներ խելքը խօթելով որ խելքին վնաս առյ, կամ ուրիշի ուսմանն արգելք ըլլալով, կամ թող ցիտալով որ իր գիտութիւնն ու արտեսող բանեցնեկ: Մէյմըն ալ հոգւոյն գերբնական բարեացը կրնայ մէկը վնաս հասցընել. առ գերբնական բարիքներն են՝ այ շնորհին, առաքինուիները, բարեգործութիւնները. ուստի ասոնց արգելք ըլլալն սպառնալիքներով վախցընելով և ինչ և իցէ կերպով. կամ ուրիշի մեջ ու շարիք ընել տալը, վնաս հասցընել է իր հոգւոյն գերբնական բարեացը: Եւ ինչ վնաս, խելքէ մոքէ վեր. վասն զի

անով այ պրարար շնորհը կը կորսնցընէ . այ երեան կիյնայ , և յաւիտենական փրկութենէն կը զբիսի : Ռւսափ առ մնասներն ընողը պարտըկան է ամենն կերպով ետևէ իյնալու որ մեկէն ինչ նոր կրնայ ըլլալ նէ՝ ընէ :

Ուրիշի մարմարյն մնասելն երկու կերպ մնաս ընել է . Այդը մարմարյն մնասելով : Այդին ալ ուսկին մնաս հառցնելով : Մարմարյն մնաս ընելն ապասնելով կը լլայ . պրուն վրայ խօսեցայ հինգերորդ պատուիրահըը բայցարելու առենքն , կամ մէկը միրաւորելով՝ ձեռքն ունքէ աչք զբիկը : Առանկ մէծ մնաս ընողները սրչափ ալ ուզեն հատուցանել , անկարելի բան է որ հառաւար հատուցում մը կարենան ընել . ի՞նչպէս կարելի է նորէն կետնք տալ մէկուն , ի՞նչպէս կարելի է ձեռք ուր աչք տալ՝ մէյնը խեղ կազ կոյր ընելէն ետքն ուրիշը : Բայց հաւատար հատուցում ընել չիկրնալնուն համար՝ կազամին հատուցում ընելու պարտքէն . չէ , կրսէ ուրը Արուպնացին . Երբոր հաւատարը չեն կրնար ընել , պարտըկան են կրցածնին ընելու : Խօսք հանկինաւ լու համար . մէին ուրիշն զարկաւ , աչքը հանեց . սրան հետո չի կրնար նորէն՝ աչք տալ իրեն , պարտըկան է գոնէ սարկով օգնել իրեն՝ թէ որ կարօտ է , կամ թողութիւն խնդրել , պատուել զինքն , իրեն ծառայութիւն ընել . ջանալ ինչ կերպով որ կրնայ՝ ա անձին պիճակին յարմար հատուցում մը ընել :

Ուրիշի մարմարյն մնաս ընողը ասըդին ալ մնաս ըրած կը լլայ ըսի . վասն զի որչափ թժշի միրարուժի գեղին ըս ծափը պէտք կը լլայ որ ընէ , որչափ մնաս կը քաշէ՝ չիկրնալով աշխատի բանի գործի հետ ըլլալ . Եր արուետան ընել ու տասկ վասարդիլ : Աս մնասներն ով պիտօր հատուցանէ . ան՝ որ զարկու միրաւորեց զինքը :

Հիմայ գոնէ ուրիշի անունը կոտրովներուն : Ան կրնայ համրել առ անսակ մնասներն որ ուրիշի անուանն ու պատույն կը լլայ զուգարաւութիւններով , նախագինք անարգանք ու ծառը ընելով , բանիսաւնքով , ուրիշներուն ծածռէ պակութիւններն ու մեղքերն յայտնելով : Սուրբ գրքին խօսքերը գիտէք . “ Լաւ է անուն բարի բան զմեծութիւն բացում ” . (Այսի : իթ . 1 :) Արիշ անդ մին ալ կրսէ . “ Հոդ առաջնան անուան , զի այս մայ առ քեզ բան զհազար մեծամծ գանձն

սկւոյ , . (Սիրառ . թա . 13 .) այսինքն ջանա որ ազեկ անուն ունենաս , վասն զի ատիկայ հազար հարստութէ աւելի կօգնէ քեզ : Ուրեմն թէ որ ուրիշ ունեցածին վնաս հասցընելն այսչափ մեծ մեղք է նէ , որչափ աւելի ծանր մեղք կըլլայ ուրիշի բարի անուանը վնաս ընելն որ անկեց շատ պւնիք վեր է : Բայց մը է աս բանը մտած ողը . անուն կոտրելու և դայթական բան մը իմացածնուն պէս՝ մէկէն կերթան պատմոլու հըս- չակելու : Առւրբ գիրքը որչափ կուզէ նէ՝ թող ըսէ որ լսածգ ներսգ պահէ , մի վախնար , փորդ ց ծակեր ու գուրս ելլեր . “ Լուար ինչ բան , մոցի անդէն ՚ի սրափ քում . պինդ կաց . ոչ հերձու և ելանէ ար- տաք , . (Սիրառ . ժթ . 40 .) Բայց շտաեր կան , մա- նաւանգ կնկոց մէջ . որ կարծես թէ կը ճաթին թէ որ գիացածնին ու լսածնին ուրիշներուն ցիզուրցէն նէ : Բայց գիտած ըլլան որ չէ թէ միայն ուրիշի անունը կոտրելուն համար պարարկան են հատացումընելու , այլ նաև ինչ վնաս որ ատ անուն կոտրութենէն կը հե- տեի : Խեղճ աղջիան մէկը փորձանքի մը կը հանդիպի . առանկ բաներէ միշտ հեռու եղած է և ըրածին փոյ ալ զցացած . բայց շար լեղուաները բանը գուրս կը հա- նեն . խեղճ աղջիկը զինքն առնող ց գաներ կամ կը հար կաւորի աղջուփի մը հետ կարդուիլ . հիմոյ անոր առ ամմեն քաշած խեղճութեանը հատացումը ի՞նչոքէս կրնան ընել պատճառ եղողները : Բայց բամբառանքին և անկեց առաջ եկած սոսկալի շարիշներուն միայ բա- ւական խօսեցայ ձեզի ուրիշ յորդորակներու մէջը :

Հոս աս միայն կաւելլընեմ որ ուրիշ կերպ գժոխայ . ին բամբառանք մին ալ կայ . այսինքն անսւն կոտրող գրքէր գրուածքներ ոտանաւորներ և երդեր հանել . մէջն ամմեն տեսակ սուտումնուա բաներով ու զբար- տութիւններով լիք : Չար անօրէն մարդիկ հերիք չի- սեպելով ուրիշներուն անունը խօսքով միայն կոտրել . սրտերնին պառջուղքնելու համար՝ ասանի գրքէր ալ կը հանեն , որպէս զի բոլոր աշխարհիս առջել խաղք ընեն ուրիշներն , ու շատ անդամ անմեղ մարդիկները : Առւրբ եկեղեցին ասանիներուն և իրենց գործակից ե- ղողներուն գէմ բանտդրանք գրած է . և անով եղած վնասները հատարակորէն չար ցիկայ հատացաներու : Մէյմըն ալ ուրիշի վնաս կըլլայ՝ ծածուկն յայտնե-

լով։ Ո՞րչափ մարդիկ կան որ իրենց մէկ ծածռեկ յայտնելը՝ լլագրի վրայ դնելու պէս է, մարդ չի վստահանար վրանին։ Հաւատարմութիւնը մնձ բան է, ան է որ մարդուն բներանը դոց կը պահէ։ “Հաւատարին ոգւով ծածկէ զիրս,, . (Առաջ. ժամ. 13.) Ծածռեկ կայ որ՝ պարզ գաղտնիք մնն է, որ մարդու գիպօւածով կամ հետաքրքրութիւն կիմանայ. ասանկ բանն առանց հարկաւորութեա յայտնելը՝ երրոր անկեց ուրիշի վնաս վը կը լլայ, չէ թէ միայն մեղք է, այլ նաև անկեց առաջ եկած վնասը հատուցանելու պարտըկան է յայտնողը։ Ծածռեկ ալ կայ որ՝ մէկը մէկուն կը վստահանայ. ան մաքով որ ուրիշի չի յայտնէ, “Խոստովանանք կը ամեմ քեզի, լլայ որ մէկուն յայտնես,, կըսէ։ Ծածռեկ մըն ալ կայ որ՝ լսողն յայտնողին խօսք կուտայ. մարդու մը չիզուրցելու. “Մի վախնար, ինծ մէն խօսք գուրս չելներ,, կըսէ։ Այս երկու ծածռեկն ալ ամենն մարդ պարտըկան է պահելու. չիտահովը կը մեղանչէ արդարութեան գէմ, և ինչ վնաս որ յայտնելէն կը հետեւի՝ պարտըկան է հատուցանելու։ Միայն՝ թէ որ հասարակաց մնձ բարիք մը, կամ ծածռեկը քեզի ըսողին ոգուամը կը լլայ յայտնելէդ՝ մանաւանդ հոգեսր օգուա, կամ թէ որ անմնդ մը կը խալըսի յայտնելովդ, ան առենը կրնաս յայտնել։ Խօսք հասկընալու համար, գուգուա կամ ուրիշի մը վրայ զպպարտութիւն ընող կը լլայ որ Պետրոսն սպաննելու ես. թէ որ ուրիշ կերպով չեղ կրնար ցցնել որ գուն չես Պետրոսն սպաննողը, կամ ան ամբառատանուած անձը չէ, կրնաս ծածռեկ գիտցածդ յայտնել. այսինքն Պետրոսին սպաննողն ամ կամ ան մարդն ըլլալը։ Աւասի առանց հարկաւոր պատճառի ուրիշի ծածռեկն յայտնելը մեղք է. վասն զի մարդուու իր առւած խօսքը չիպահելը՝ բնական իրաւունքի գէմ է, կըսէ սուրբ Ագուինացին, և ոչ մնծաւոր մը կրնայ հրամմել յայտնելու։ Եւ ինչ որ անկեց ուրիշին վնաս կը լլայ, պարտըկան է յայտնողը հատուցանելու. մանաւանդ թէ որ վարպետութեամբ ու խարեւական հարցմունքներով ուրիշին ծածռեկը բերնէն առեր է. վասն զի առով անիրաւութիւն մը ընելէն եղքն, աւելի ծանր անիրաւութիւն մնն ալ առջնին վրայ կաւել ցընէ։

Հապա ի՞նչ ըսելու է անոնց՝ որ ուրիշի ծածռեկ

գրուածքներն , ուրիշն նամակը կը բանան ու կը կարդան : Մէկն որ առանց օրինաւոր իշխանութիւն ունենալու առ բանը կընէ , առարկոյս ջկայ որ կը մաղանչէ . վառ զի ուրիշի բանին կը գովի՞ պիտօջը կամքին գէմ . և ինչպէս ուրիշն իրեն ընելու ըլլար նէ՝ սաստիկ կը վկասնար , ասանկ ալ ինքն ուրիշն ցի կրնար ընել Մանաւանդ թէ որ գրուածքին կամ նամակին մէջը ծանր գաղոնիք մը կայ նէ , անփրաւութիւնն աւելի ծանր կըլլայ . և մահուցափ կը մեղանչէ ընողը . թէ որ անկեց մնաս մըն ալ հետեւ , պարտըկան կըլլայ հատուցանեւ :

ՀԱՅ :

Ինչուան հիմայ ըսած վնասներո ուրիշն ունեցածին մքայ էր . հիմայ քիչ մըն ալ աեսնենք ինչ վնասներ կըլլան ուրիշի ունենալու բանին : Մէկը մէկուն պարագան է . փաստաբանը փուճումուն պատճառանքներով զինքնը կը հաւանեցնէ որ զիտայ , ուրանայ իր պարունակ , կամ ուշացընէ տպու : Դատաւոր մը անիբառ վճրակուայ , պարտատէրը կը զրկէ . պարուք ունեցողը կազմակ վճրելէն : Աս ալ աեսակ մը գողութիւն է : Արտեկատաւոր մը կամ վաճառական մը իր գողուներն ունի . անզգամին մէկը կերթայ մքան գէշ կը խօսի . կը զրապարտէ , և անոր ընելու շահը կը կարէ : Մէկը պաշտօնի մը արժանի է , և քիչ ասենեն պիտօր հատնի ան պաշտօնին . ծախսանձուակին մէկը կերթայ անօր անունը կը կուռէ , և ան պաշտօնէն զրկուելուն պատճառ կը լլայ : Ունեար մը առ կամ առ ազնիկը պիտօր առնէ . անօրէնին մէկը կերթայ ազնկանն անունը կը կուռէ , արգելք կըլլայ կարգուելուն : Զիւանդ մը կոտկընել կուզէ . ամմենաւն իր մասը հանիկ . բայց ազգականներն մէկը կերթայ մէջ կը մանէ . մէկը կամ մէկուց ժառանգութենեն զրկել կուտայ , չի թողար որ ժամերուն ազգատներուն բան մը ձգէ : Ասոնց ամմենն ալ գողութիւն է , և ընողը պարտըկան է ինչ կերպով կրնայ նէ՝ հատուցումն ընել : Չերկենցընեմ . ալ որ արդելք կըլլայ ուրիշի բարեւոյն կամ շահին , արգարտւթեան գէմ կը նէ , և պարտըկան է հատուցանելու :

Աս ամմեն կերպ կըտաներն որ ըսի , չէ թէ միայն ընողները կը մեղանչէն , ոյլ նաև ընողներուն գործ ակից եղաղները : Պազս առաքեալին խօսքն է որ՝ չէ թէ միայն շարիք ընողները կը մեղանչէն , կըսէ . պահ նաև անոնց

ըրածը հաւնողներն , անոնց պնդողներն , անոնց ինչ և
իյէ կերպով մանափից եղաղները . “ Այս զայսպիտին
գործեն՝ արժանի են մահու . և ոչ միայն որ զայն առ-
նեն , այլ և որ կամակիցն ցինին գործելեացն ” .
(Հայութ . թ . 32 :) Աւասի թէ քաղցրական և թէ եկե-
ղեցական օրէնքները պարագիւն կը նեն հատացանե-
լու . չէ թէ միայն վնաս ընողներն՝ այլ նաև անոնց գոր-
ծակից եղողներն ալ :

Ինը կերպով մէկը կրնայ գործակիցը ըլլու ուրիշի վնաս
ընելու . համառօս մը ձեզի ինն աղ բացարկմ :

Առջի կերպն է ուրիշի մը հրամմել որ վնաս ընէ մե-
կաւն . զոր գրինակ պատկալ մարդ մը կուղէ մեկն իր
միջ հանել , չի համարձակիր ինքն , և ուրիշի կը հրամմէ
որ երթայ անոր առնը կրակ ձեւ , կամ վրան պապար-
առաթիւն ընէ , կամ ինչուան սպաննէ աղ զինքը : Հայր
մը կամ տէր մը իր զաւկին կամ ծառային կը անէ որ եր-
թայ ուրիշին երկրէն պառուղ խոտ կամ վայա գողնայ
բերէ : Ասոնց ամեննըն ալ գողութիւն կը նեն : Բայց
որունն է պարագիւնառութիւն հատացաւմ ընելու . հրամ-
մողին (թէ հրամանը կատարողին) հրամմացինն է պարա-
գը : Ինը պարագիւն է հատացանելու ան ամենն
վնասն որ իր առւած հրամանն առաջ կուպայ . թէ որ
շուա մը իր հրամանը ետ առած չէ նէ : Իսկ երբոք
հրամմացը չի կրնար կամ չաղեր հատացանել . ան ա-
սենը հրամանը կատարողին վկայ կիյայ պարագը հա-
տացում ընելու :

Երկրորդ կերպն է՝ ուրիշն յօրդորելը . չար խրառ
ապը , համազելն , ասոր կամ անոր վնաս ընելու . զոր
գրինակ մէկը բան մը դուշակ կուղէ . բայց չի համարձա-
կիր . խզմնանը կը նեն . անցուամին մէկն ալ կը ան իրեն .
“ Խզմահարութիւնն է ըրած գ , այ առեղծած բաներն
ամեննունն է , դուն ալ առպիս պիտոր ” . և ասանկով
չինքը կը յօրդորէ . գողութիւն ընել կուռայ իրեն :
Մէկն իրեն անիրաւութիւն ընողին ներել կուղէ . ան-
ցամին մէկն ալ կը սկսէ իրեն . “ Մամաժուկ մարդու գործք
է ըրած գ , քիչ մը պէտք է ցցնես որ քեզի ըրածն անի-
րաւութիւնն է , մէրմը ինծի ըներ առ բանն որ տես-
նէր ” . և առ չար խրառներովք կը հաւանեցընէ ցինե-
րելու , ովն տանելու անկեց : Ասանէ չար խրառ տաւող-
ները պարագիւն են հատացանելու ինչ վնաս որ կը հե-

ամի իրենց տուած խորատէն, թէ որ բուն վնաս ընողը ցիհատուցանէ նէ : Աւքէ մէ սրոնք որ առանց օրէնք գիտ նալու՝ փաստաբանութիւն կընեն, որոնք որ չպիտայած բաներնուն վայ խորհուրդ կուտան, որոնք որ առանց բարոյական գիտալու՝ տարակայաներ կը լուծեն, թող աղէկ նային ըրածնին . վասն զի ինչ վնաս որ կը հետեւ առած խորհուրդներնէն, պարտըկան կրկան հատուցանելու :

Երրորդ կերպն է՝ հաւանութիւն տալն ու ըշշի վնասն . զոր օրինակ անարժան մարդ մը պաշտօնի մը ընտրուելու կը լսայ, ոմանք կընտրեն զինքն, ուրիշներն ալ ձայն շեն հաներ կը հաւանին ընտրութեանը . ատանկ ալ ժողովքի մը մէջ խորհրդականներաւն կէսն անիրաւրան մը կորոշէն, մէկալնոնք ձայն շեն հաներ կը հաւանին : Առանց ամմնիքն ալ մեղսակից կըլլոն եղած վնասն, ու պարտըկան են հատուցաւմ ընելու :

Չորրորդ կերպն է՝ գովել, ապրիս ըսել վնաս ընողն, կամ վար զարնել զինքը՝ վնաս ցընելուն համար : Ո՛հ, ինչպէս կը դրդուն զմարդ առանկ խօսքերն . առանկ շողոքորթութիւններն, առանկ գովեստներն ու պարտաւանքները : Աւտոի թէ որ առ խօսքերէն գըրդուուելով վնաս ընողը հատուցաւմ ցընէ նէ, գրդուողը պարտըկան է ընելու :

Հինգերորդ կերպն է՝ առիթ տալ, գիւրացընել մէ կուն ընելու վնասն, ինչպէս անսնք որ գողերուն կոդնեն, իրենք տանգուիս կը դնեն, տուտ բայլիք կամ գործիք կուտան կղպակ բանալու, կամ գողցած բաները տաներնին կը տահէն, կը դնեն կամ գողցողին հաշտափն կը ծախին : Առանց ամմնիքն ալ գողակից կրտսեին, ու քաղոքական օրէնքն ալ գողերուն առած պատիմը կուտայ իրենց ալ վասն զի թէ որ գողերուն պնդներ ցըլլային նէ, այսցափ գող չըր ըլլար աշխարհին վայ : Աւտոի թէ որ բուն գողը հատուցաւմ ցընէ ըրած վնասն նէ, իրենք պարտըկան են հատուցանելու :

Վեցերորդ կերպն է՝ գողցուած բանին մէջը մաս ու նենալը . զոր օրինակ մէկը գողերուն հետ միաբանութիւն կընէ, անոնց գործակից ալ ցըլլար նէ, գողցածնուն մէկ մասը ինքը կառնէ : Ասանկ շար միաբանութիւն ընողները պարտըկան են ամմն մարդ իր առած մոռը ետ տալ . իսկ թէ որ մէկներնէն ոմանք ցիտալու

ըլլան, մեկալնոնք պարտըկան են անոնց մասն այ-
վճարել:

Այս վեց կերպ գործակցութիւնը գրական կրօսուին, վասն զի իրաք գողով թիւն ընել կամ գողին օգնել է: Իսկ մեկալիրեք կերպն որ հիմայ պիտոր ըսեմ, բացասական կըսուին, վասն զի մեկն իր պարտըջ չընելով գործակից կըլլայ եղած վնասին. զոր օրինակ երբոր մեկը չէ թէ եղբայրոիրութեան համար միայն, այլնաև արդարուէ պարտըկան է արդիկլուու և շարժիկեր ուրիշից ըրած վնա-
սը. ինչպէս պահապան մը որ կը առանէ գողերուն գալն, ու հոգը ցլլար, կը թուզու որ գողինան. ինչպէս անոտես մը գիտէ որ ծառաներուն մէջ անհաւատարիմ մարդ կայ, ու կը լուէ, տիրոջը չիմացըներ: Ուստի բացասա-
կան գործակցութիւնն իրեք կերպով կըլլայ. մեյմը՝ լուս կենալով, ուր որ պէտք է ձայն հանել. երկրորդ՝ անշարժ կենալով, աւր որ պէտք է շարժիլ ու գէմկե-
նալ. երրորդ՝ չիյայանելով ուր որ պարտըկան է մեկն յայտնելու ուրիշից ըրած կամ ընելու վնասը:

Ուրեմն եղած վնասներուն գործակից են, ու պար-
տըկան են հատուցում ընելու իշխանները գատաւոր-
ներն ու պաշտօնատէրները, որ կընան արդիկլել գողու-
թիւնն՝ անիրաւութիւնը՝ ժողովրդեան քաշած վնաս-
ներն, և անհոգ կըլլան, չեն արդիկլեր. վասն զի իրենց
պաշտօննեն պարտըկան են արդիկլու, և անոր համար
ժողովուրդն իրենց տուրք կուտայ:

Գործակից են եղած վնասներուն, ու պարտըկան
են հատուցում ընելու նաև հայրերն ու մայրերն ու
աերերն որ թող կուտան չեն արդիկլեր զաւկըներնուն
ու ծառաներնուն՝ ուրիշի վնաս ընելու, և գիտնալով
վնաս ընելին՝ չեն խրատեր ու պատժեր, ոյլ չփահ-
նալու կը զարնեն ու լուռ կը կենան. ըսել է որ անոնց
ըրածը կը հաւանին:

Գործակից են եղած վնասներուն, ու պարտըկան
են հատուցում ընելու նաև գործակալները տնաեաները
ծառաներն և ազտիմինները, որ կրնային աերերնուն
ըլլալու վնասն արդիկլել՝ յայանելով ընողներն. ու չեն
յայտներ. իրենց առած ամբաշէքը ծառայելու համար
միայն չէ, այլնաև պահպանութիւն ընելու համար որ
աերերնուն վնաս մը ցլլայ:

Հապա ի՞նչ ըսելու է անոնց որ մաքսի և առւրիքերու

վերակացու են, ու չեն թե միայն հոգերնին շըւլոր
իրենց պաշտօնն ընելու՝ այլ նաև պարզե կընդունին որ
ըստեամելու զարնեն, և իրենց պարոքը ջնեն։ Ի՞նչ
ըսելու է ուրիշ այն չափ վերակացուներուն ալ որ իրենց
պաշտօնին պարուղկան ըլլալով ու կրնալով արդիւկ
ուրիշի միասը, չեն արդիւկը ։ ուրիշ բան ըսել պետք
չե, առւրդ դրդին ըստածը հերիք է։ “ Աչ գողք և ոչ յո-
մը շատակողք զարգայութիւնն այ ոչ ժառանգեն։ . . .
Այս անի են մտհու, ոչ միայն որ զայն տռնեն, այ և
որ կամակիցն լինին գործելեացն, , , ”

ՅՈՐԴԱՐԱԿ ՃՆՁ.

Պարտուինին Հիւմարանիներուն ըստ անիւտութեանը կը» :

|| Որմեք որ պարոքերնին չեն վճարերնե, արդեք ա-
նոնք ալ դոզ կրնան ըստակլ. ասոր պատասխանը պի.
առոր առամ այսօր :

Նորելուք և անիրաւ սովորութիւն մը մատան է հիմա-
կուան քրիստոնեից մեջ, այսինքն որշտոփ կրնան նե
պարոք ընել, փոխ առնել, խանութ պաններուն տես-
րակները տալիքով լեցնել, ինչուան բանւորներուն ու-
ծառաներուն վարդեն ալ ուշացընել, ու շիմատենել որ
պարոքերնին պէտք է վճարեն :

“ Արդ հատուցեք ամեննեցուն զպարտո,, կրսէ Գո-
զոս առագեալը . (հա. ժկ. 7.) այսինքն որուն ինչ որ
պարոք ունիք նե, վճարեցէք : Եւ առնեն իրաւագետ-
ներն ու վարդապետները կըսեն որ արդարութիւնը
հաստատուն կամք ունենալը է՝ ամմենուն իրենը տա-
լու : Ուրեմն, սիրելի որդիքս, թէ որ կուզէք արդոր
և աղէկ մարդիկ ըլլալ նե, ձեր պարոքը վճարեցէք .
չէ նե, անիրաւութիւն կըլլայ ըրածնիք . դոզ կըլլոք .
զասն զի գողերուն պէս ուրիշի բանն անիրաւ տեղը քո-
վերնիդ պահած կըլլոք :

Աս խօսքերն անոնց համար ըսել չե միտքս, որ հար-
կի համար միայն պարոք կընեն, ու կը ջանան մըտ
վճարելու . թէ որ երբեմն ալ կուշացընեն նէ՝ հարկ

մայն կը բերէ , պարտափրաջը հաւանութեամբ կու-
շացընեն , ու բնիներնեն կարելով քիչ քիչ վերջա-
պէս կը վճարեն : Ասոնց համար չե ըսածս , ասանց
կարեկից պէտք է ըլլալ : Իմ ըսածս խարերաներան
համար է , որ մեկեն մեկալին հազարումէկ սուսե-
րով ու խորտմանքներով փոխ և ապրանք կառնեն .
ու ոչ միտք ունին վճարելու ոչ ստակ . կառնեն կը
քալեն ու մէրմը ալ չեն երենար : Անոնց համար է
ըսածս որ՝ պարտքերնին կրնան վճարել ու հոգերնին
չէ , վասն զի կուզեն ուրիշ կռնդիկն մննծութիւն ցը-
նել , չեն ուղեր ծախքերնին քիցընել , չեն ուղեր իննայ
ութիւն ընել , չեն ուղեր աւելորդ բաները մէկդի
ձգել . ուստի խաղալու ստակ կը գտնեն , զբօսանք ընե-
լու ստակ կը գտնեն , նորելուք բաներու եանէ ըլլալու
ստակ կը գտնեն , սեղաննին հագուստանին աներնին փա-
ռաւոր ընելու ստակ կը գտնեն . մայն պարտքերնին
վճարելու կուգայ նէ՝ ստակ չեն ունենար , պարտք
պարտքի մայ կեմ լցընեն : Անոնց համար է ըսածս
որ երրոր վաճառականը խանութպանն արուեստաւորը
բաներու կուգայ իր ստակն իր վարձքն ուղելու նէ , հի-
մայ չըլլար ըսելով կամ չեխելով եա կը խաւրեն : Ա-
նոնց համար է ըսածս որ պարտքերնին չիվճարելու
համար հազարումէկ պատճառակք կը գտնեն , կու-
րանան պարտքերնին , գատաստան կը բանան , անիրաւ
փաստաբաններու ձեռքով կամ ամենեկն չեն վճարեր
կամ պարտատէրը նեղը կը խսթեն որ պարտքերնուն
կէսովք գոհ ըլլայ : Ասոնց ամմենուն համար է ըսածս ,
ու կըսեմ որ անիրաւ են , դող են , անարդ ու դէշ սրազ
մարդիկ են , որչափ ալ աղջուական ծնած ըլլան :

Աւան զի անսնցմէն ապէրախտ մարդ չի կրնար ըլլալ .
տեսէք որ իրաւ չէ ըսածս : Խեղճ մարդ մը շնորհք ընե-
լու համար իր ստրկէն զնկը զնկէր և անոնց փոխ տուեր
է . վաճառական մը խանութպան մը շնորհք ըրեր իրեն
ապրանքներն անոնց տուեր է , ապրանքէն ալ զնկւեր
է ստրկէն ալ . արուեստաւորը բաներոն աշխատեր քըրա-
ներ է , իր աշխատանքը բերեր տուեր է անոնց , ու կըս-
պատէ վարձքն առնելու : Ասանկավ իրենք ամմեն բան
առատ ունին , բան մը չի պահպիր . և եղքն ան խեղճ
մարդկանց ըրած չնորհքին ինչ հատուցում կընեն .
Բանի տեղ չդնել՝ զիրենքալ՝ ըրած չնորհքնին ալ . հո-

գերնին զբլալ որ վճարեն , հոդինին հանել ինչուան որ վճարեն նէ , թէ որ դան ստակնին ուղեն նէ՝ ըսել որ տունը չեն կամ զբաղած են , դիմացնին ելլեն նէ՝ ճամբանին փոխել , արդար գինեն կտրել , տուածնին ալ՝ թէ որ տան նէ՝ գէշ ու պակաս ստակներով ողոր- մութիւն ընելու պէս տալ : Աս է ըրած հառուցմունք- նին . հիմայ ասանկ մարդիկն ապերախտ չե՞ն , ազնուա- կան սիրտ ունեցողի գործք է ըրածնին :

Հապա ի՞նչըսեմ սուառումուա խօսքերով խեղմ մար- դիկը խաբելնուն , ու պարտքերնին վճարելն օրէ օր՝ շաբթէ շաբթօթ՝ ամսէ ամիս ձգելնուն վրայ . այնչափ երթառլ գալ կուտան խեղճերուն , որ առնելիքնին նո- րէն վաստղկելու պէս բան մը կըլլայ : Աս է պատճառն որ շատերը փոխ առաջ չեն ուղեր , ծախտծ ապրանքնուն վճարքը մէկէն կուղեն . վասն զի հաւասարմութիւն չէ մնացեր , խօսքի վրայ կենալ չիկոյ , ամմնն աեղ խո- բէութիւն , ամմնն աեղ խարգախութիւն սիրեր է : Սուրբ գիրքն ազէկ կը նկմրագրէ ասանկներուն պատկերքը . քանի որ ստղի կամ ինչ և իցէ բանի մը պէտք ունին . կերթան մէկուն մէկալին անուշ անուշ կը խօ- սին . կը գովին , ինչուան ձեռք ալ կը պագնեն . “ Մինչ առնուցուն համբուրեսցեն զձեռս , և ՚ի վերայ ընչից մերձաւորին գեցնեն զձայն , . (Սիր . ժթ . 5:) Բայց մէյմը ձեռք ձգելէն ետքը , երեսը չեն նայիր առողջին , երբեմն կը պարծին ալ՝ վարպետութեամբ ուրիշը եռ- բելիուն վրայ . անկէց ետքը մէյմն ալ կրնաս նէ՝ ձեռ- քերնէն առ ստակդ . ուղես նէ տը գէշ մարդ կըլլաս , իրենց շնորհք ընելուգ համար՝ թշնամի կըլլան քեզի . կըսկսին ադահ կանչել զքեզ , ինչպէս աւետարանին պատմած ծառան ըրաւ՝ կըսէ սուրբ Ոսկերերանը : Տէրն իրեն ստակ տուեր էր որ բանեցնէ և շտհի . երբոր ա- տենն եկաւ հաշիւ ուղելու , սկսաւ ծառան իր տէրն անարդել՝ ադահ ես , անգութ ես . միայն քու շահէ կը գնարուես ըսելով . “ Զի այր ստամբակ ես , բառնա- զոր ոչ եղիր , և հնձես զոր ոչ սերմանեցեր , . (Ա . ժթ . 21:) Ասանկ կընեն շտաերը , կըսէ սուրբ գիրքը . “ Եւ ՚ի ժամանակի հառուցման յապազէ , զանեծո և բամբասանս արկանէ ՚ի վերայ , և փոխանակ մնա- րանաց անարդանս , . (Սիր . իթ . 6:) Տեսէք թէ ս- սոնցմէն ապերախտ , ասոնցմէն գէշ սիրտ ունեցող կըր- նայ ըլլալ :

Արանիներն ով որ ալ ըլլան . որչափ հարուստ և աղնաւական ըլլան , անիրաւ են , գող են և ամենեին պատռոյ արժանի չեն : Անիրաւ են , վասն զի իրաւունքն ան է որ ամմեն մարդ իր բանեն ցիզկուի , իսկ անոնք կը դրկեն . ուրեմն արգարութեան գեմ կը նեն , և անիրաւ են : Գող ալ են , վասն զի ուրիշի բանը ափրոշը կամքին գեմ անիրաւ աեզը քովերնին պահելով գողէն ապրերութիւն չեն ունենար . և իրաւ թե ապրերութիւն ունի որ մեկը քու հազար դուռուց գողցեր է , մէկալէն որ քեզմէ փոխ առեր է և չի տար . երկուքէն քաշած մնասդ ալ նոյն է : Վահառականին ինչ հոդն է որ մեկը խանութէն բան մը գողցած ըլլայ , կամ գնած բանին ստակը ցիզմարէ . իրեն համար երկուքն ալ նոյն է , նոյնչափ վնաս կընէ՝ մէկէն ալ մէկալէն ալ : Անանկ է նէ պարտքերնին ցիզմարզները՝ եօմներորդ պատուիրանքին գեմ կը մերանցն , թէ անիրաւ աեզն ուրիշի բանը քովերնին պահելով , և թէ անովը վնաս հասցնելով պարտափրոշն որ շատ անդամ առնելիքները ցիկրնալով ձեռք բերել բանը ձախորդ կերթայ , և ինչուան կը անանկանայ ալ : Ուրեմն առ կերպով պարտքերնին ցիզմարոզները՝ միշտ մղքի մէջ են , ու թէ որ առ մղքին մէջը մեռնելու ըլլան նէ՝ փրկութեան չեն համնիր :

Բայց եկուր նայէ որ շատերն աս բանիս վրայ խըզ . մանք չեն ըներ . պարոք ունին , կընան վճարել , ու չեն վճարեր . խոստովանանքի կերթան , և ամենեին ան բանին վրայ խօսք մը չեն զուրցեր : Թէ որ ուրիշ մը իրենց պարոք ունենայ ու ցիտայ նէ , ան ատենը կըսկզին վերցէր իյնիլ , կըսկսին գանդըսիլ , ու մղք է կըսեն . ուրեմն իրենք որ չեն վճարեր նէ . մղք չէ : Բայց իրենք չէ թէ միայն չեն վճարեր , այլշատ անդամ աւետարանին պատմած պարոք առնեցող ծառային պէս կընեն , որ ափրոշմէն իր ամմեն պարտքերուն թողութիւ առնեցն եաքն՝ ուրիշի մը որ իրեն քիչ մը պարոք ունէր՝ վզէն բանեց , խզդել ուզեց զինքն որ մէկէն վճարէ իր պարոքն , ու ցիկրնալուն համար վճարել՝ զինքը բանագնել առւաւ : Ասանկ կընեն շատերն ալ . իրենք ուրիշներուն պարոք ունին , չեն վճարեր և ետքը խեղճ մարդու մը որ իրենց ասար քան զուռուշ ատլիք ունի՝ քանի մը որ ալ առեն չեն տար ուշացնելու : Ո՛հ . թաղ յիշեն

մէրին որ ած ալ իրենց անանկ պիտօք ընէ . “ Արագ չափով չափէք . չափեացի ձեզ , . (Ման . է . 2 .) թաղ չողորմին . բայց դիանան որ իրենց գտառաստանն ալ անգին առանց ոզորմութեան պիտօք ըլլայ . “ Զի անզ զորմ գտառաստան լինեցոց է այնմ , որ ոչ առնեցե զորմութիւն , . (Յան . թ .)

Աւրեմն ապրուկոյ չի մնար որ պարտք ունեցողը պէտք է իր ամմնն ջանքն ընէ վճարելու . վասն զի նախ երախ առգիտութիւնը պարտղկան կընէ զինքը վճարելու , որով հետեւ չնորհք մշնէ ընդունած փոխը . թէ առակ ըլլայ . թէ ապրանք ըլլայ , և թէ ծառայութիւն . ուստի թէ որ կրնայ ու չի վճարեր նէ , կըլլայ ապէրախտ : Երրորդ՝ հաւատարմութիւնը պարտղկան կընէ զինքը վճարելու , որովհետեւ խօսամունք ըրած է՝ առանձին վճարելու . ուստի թէ որ կրնայ և չի վճարեր նէ , նենդուուր սասասց և անհաւատարիմ կըլլայ : Երրորդ՝ արդարութիւնը զինքը պարտղկան կընէ վճարելու , որովհետեւ ամմնն բարգու իր բանն իրեն առջ իրաւումք է . ուստի թէ որ կրնայ և չի վճարեր նէ , անիրաւ և գող է : Չորրորդ՝ իր շահն ալ պարտղկան կընէ զինքը վճարելու , որովհետեւ իր պարտքը չի վճարողը՝ եւուղ եացը ոզորմութիւն մէջ կիյնայ , բնչպէս սուրբ գիւղը կըսէ . “ Զի գու կողոպտեցէր զազցա , և զքեզ կողոպտեցէն ամենայն մացարքը ժողովրդոց , . (Ամբ . թ . 8 .) Հինգերորդ՝ Այ պատուիրանքն ալ զինքը պարտղկան կընէ վճարելու . ուստի թէ որ կրնայ ու չի վճարեր նէ , մանաւանդ հոգեսր պարտքերն , բնչպէս պատարագի ոզորմութիւն . նեշնցեցոց կամ բարեգործութիւն համար ձգած սասկ , ինքը զինքն արքայութենէ կը զոհէ . “ Մի խարիք , ոչ գողք , ոչ յափշտակողք , զարքայութիւնն այ ոչ ժառնդեն , ”

Սուրբ գրքին պատմած մէկ աղուոր պատմութիւնը մտիկ ըրեւէ . պարտք ունեցողներն աս պատմութենէն՝ չէ թէ մրացն պարողերնին վճարել կը սորվին , այլ նուև ինչպէս պէտք է վճարել : Ցորփթ բարեպաշտ ծերանին իր հարասութեան առենն աւելի սասկ ունենալով ինելզի բան իր մէկ բարեկամն քովք դրեր էր , որուն անունը Գարայել կըսուեր . ան ալ իրեն թաւզմդեր ըրեր էր որ երբոր ուզէ նէ , ես ասալու պարտղկան ըլլայ : Տորիթ քանի որ կարօտութիւն չուներ ան առ-

կին, թողուցեր էր Գաբրյելին քավը . բայց երբոր կա .
ոստութե մեջ ինկաւ ծերացաւ և հիւանդացաւ, կան-
չեց իր որդին Տուրփա , և ըսաւ իրեն . մենք Գաբրյելին
քովն ատակ ունինք , հիմայ ատենն է որ երթաս ուզես
իրմէն , որպէս զի անով մեր կարօտութիւնը լեցնենք :
Տուրփա հնաղանդ զաւակ մը ըլլալով , թէ և ընելու
ձամբան քիչ ձամբայ չեր , վասն զի Գաբրյել Մարաց
երկիրը կը բնակէր հռագաւա քարդաքն , այնու ամենայ .
նիւ մէկէն գիմուս վրայ՝ ըսաւ , և պատրաստուեցաւ
երթալու : Բայց հոն զիս մարդ չի ճանչնար , ոչ ես Գա-
բրյելը կը ճանչնամ , և ոչ Գաբրյելը զիս կը ճանչնայ ,
ինչպէս կրնամիրմէն ստակ պահանջել ըստաւ : Պատաս .
խանեց ծերունին . Մին մատծեր , հաւասարիմ մարդու
հետ է բաներնիս . հերիք է որ իր տուած թուզթիրը
ցընես , մէկէն կը վճարէ իր պարագը : Եւ իրաւցնէ
Տորփիթին ըսածն եզաւ . Գաբրյել իր գիրը տեսածին
պէս՝ հանեց տուաւ մէկէն ստակն ամբողջ . “ Եւ նմա
զգիր մուրհակին , և եթեր նմա զազարկսն կնքաքն հան-
դերձ , և ետ ցնա ,, . (Տ-Բ . Շ . Ե .)

Աս պատմութեան մէջն իրեք սիրուն խրատներ կան
առնելու : Աս ջինն է որ ամմեն մարդ իր պարագը պէտք
է վճարէ , ինչպէս որ Գաբրյել վճարեց . ուսափ սվ որ
կրնայ ու չի վճարեր , ոչ երբէք ողէկ մարդ կըսուի ,
ոչ ու գէշ մարդ է , գող է : Երկրորդ՝ ամմեն մարդ իր
պարագը չէ թէ միայն պէտք է վճարէ , այլ նաև մէկէն
վճարէ , ինչպէս Գաբրյել ըրաւ . վասն զի խոստացած
ըլլալով որ ստակը ետուզածին պէս տայ՝ մէկէն տուաւ :
Կրնար ըսել Տուրփային՝ չեմ կրնար մէկէն վճարել , կըր-
նար ձևացընել որ առունը չէ , կրնար ըսել որ նորէն
դառնայ , կրնար անշնորհք կերպ ալ բանեցընել . կըր-
նար գրուածքին վրայ տարակոյսներ հանել , վէճ բա-
նալ , ատեն ուզել . ինչպէս հիմակուան ատենը սովո-
րական բաներ են : Բայց Գաբրյել գիտեր որ ասանկ
բաները խզմտանքի գէմ են , ցըրաւ . և չէ թէ միայն
վճարեց ու մէկէն վճարեց , այլ նաև ամբողջ վճարեց .
որ երրորդ առնելու խրատնիս է : Կրնար իր կարօտու-
թիւնը պատճառել . կրնար հազարումէկ պատճառանք
դանել սովորին մէկ մասն ինքն առնելու . հերիք էր որ
քանի մը դժուարութիւն հնարեր , պէտք կըլլար որ .
ինեղճ Տուրփան վէճը լմլնցընելու համար՝ իրաւախո-

հումիւն ընկեր ու քիչ մը բան ալ իրեն թօղուր : Ինչ պէս քրիստոնէից մէջէն շատերը կընեն, և ետքը խըզմանակնին կը շինեն՝ պարտաւերը դսհ եղաւ ըսելով : Գոհ եղաւ, բայց ի՞նչպէս . հարկի համար . հարկաւ եղած բանը կամաւոր չէ . իրաւախոհութիւն տարակուսական բան բաներու մէջ կըլլայ, իսկ երբոր մէկուն տալիքն յայտնի է՝ հոն իրաւախոհութիւն չի մտնար, պարտքն է, պէտք է որ ամբողջ վճարէ : Աս է կերպը պարագ վճարելու, սիրելի որդիքս, ինչպէս դարայէլ վճարեց, թէկէն և ամբողջ, առանց վէճ բանալու :

Բայց կարելի չէ եղեր վճարել առանց նեղութիւն քաշելու . պէտք է քաշել, քան թէ պարտատիրողը քաշել տալ : Պէտք է խելայութիւն ընել, խաղի՝ զրոսանքի՝ թատրոնի՝ սեղաններ տալու՝ ծափը չընել . որ պէս զի ամմնն մարդ կարենայ իր պարտքը վճարել : Թէ որ չի կրնար ազնիւ զբեստ հագնիւ . թող հասարակը հագնի, և պարտքը վճարէ . թէ որ չի կրնար երկու իրեք ծառայ պահել, թող մէկ հաս մը պահէ, և պարտքը վճարէ . թէ որ չի կրնար կառքով կամ ձիով երթալ . թող քաշելով երթայ, ու պարտքը վճարէ . թէ որ չի կրնար առունը զարդարել, թող քիչ զարդարէ, ու պարտքը վճարէ . թէ որ չի կրնար նորելուք բաներու ետև ըլլալ . թող իր հօրն իր պապերուն պէս ապրի, ու պարտքը վճարէ : Կարծ խօսքով . պէտք է ամմնն հնարք բանեցնէ, ինքը զինքը շատ բանէ ողիէ, ու պարտքը վճարէ, ինչպէս կընեն լաւ և առաքինի մարդիկ՝ առանց իրենց վիճակին պատիւը կորուցնելու, և քիչ քիչ պարտքերնին կը վճարեն . վասն զի առլիքը վճարելն՝ արդարութեան պարտք է, չիվճարողը՝ գոյներուն հասար է :

Հասարակ մարդիկներն ալ, բանուորներն ալ, գեղացիներն ալ պէտք է ամմնն ջանք ընեն իրենց պարտքը վճարելու . ցիխաղան, ցիխամն, հարկաւոր եղածը հերիք սեղեն, աւելի աշխատին, որպէս զի կարենան քիչ քիչ իրենց պարտքը վճարել : Մատնկ ընողներուն ած ալ կօգնէ, ու կօրհնէ զիրենք . իսկ որոնք որ պարտք պարտքի վրայ կաւեցընեն ու հոգերնին չէ վճարելու, աս աշխարքիս մէջն ալ թշուառ ըըլլան նէ, անդին յափառենական թշուառութեն մէջ կիյնան . “ Արդ հատուցէք ամննեցուն զպարտա,, :

Գրզըւթեան վրայ խօսելու ցիւմբնցուցած , առակ մը կայ՝ մաքերնիդ ձգեմ . “ Խաղի ետեէ եղողը դող է , , կըսեն . արգեցք իրան է առ տռակը : Եկած կիրակի առոր պատասխանը կուտամ , եկէք որ լսէք :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԾԵԿ .

Խաղ Խաղալու վրայ :

Այցած կիրակի հարցմունք մը ըրի որ արգեցք իրան է առակն որ “ Խաղի ետեէ եղողը դող է , , կըսեն : Ասոր պատասխանը առլու , և խաղ խաղալն ինչ կերպավ օրինաւոր կրնայ ըլլաշ՝ բացատրելու համար . պէտք է որ առաջ ազէկ մը իմանանք խաղ խաղալ ըսելն ինչ ըսել է : Թաւարոնի մէջ ձեւցուցած բաներն ալ խաղ մըն է , ինչ և իցէ զրօսանքի համար եղած կատակներն ալ խաղ են . բայց խաղ խաղալ ըսելը՝ մասնաւոր կերպավ կը նշանակէ աեսակ մը զրօսանք որ երկու իրեք հոգի՝ կամ աւելի ալ՝ մէկմէկու յաղթել կը ջանան , և յաղթողը վարձք մը կունենայ , յաղթուողը առւգանք մը :

Աս է խաղ ըստածնիս , և իրեք կերպ է : Առջինը՝ մինակ արուեստի ու ճարտարութեան , ինչպէս են քանառ ու սերման ըստուած խաղերը , նմանապէս գնատակն ու մտկանն , այսինքն նօդ ու ճիշիր : Երկրորդ՝ անոնք որ կէս մը ճարտարութենէ կը կախուին , կէս մըն ալ բախտէն . ինչպէս է խալուս ու թղթի խաղերը : Երրորդ՝ մինակ բախտի վրայ եղած խաղերը , ինչպէս զ-ը նետելը . վեդ այսինքն աւճի խաղալն , և ասոնց նման ուրիշ ամմնն գիպուածի խաղերն որ ոչ յաղթողին վարպետութին և ոչ յաղթուողին ցիգիտանալէն կը կախուին : Հիմա աեսնենք որ առ իրեք աեսակ խաղերը մնաք է խաղալը թէ չէ :

Հերիք է որ արգիլած խաղ մը չըլլայ , ինչ և իցէ խաղ խաղալն ըստ ինքեան օրինաւոր բան է . վասն զի ինչ պէս որ մարմինը հանգչելու կարօտութիւն ունի , ասանկ ալ մարգուս միաբը քիչ մը հանդչել կուզէ . ին-

չու որ ազեղը միշտ քաշած բռնես նէ , ետքը ետքը կը կուպի : Աս պատասխանը տուտւ սուրբ Յոհաննես ա- և տուրտնիշն անսնց որ զարմացեր էին տեսնելով իր աշկերաներուն հետ խաղալը : Ուստի խաղ խաղալը չէ թէ միայն օրինաւոր բան է , այլ նաև բարեգործութեն կրնայ ըլլալ՝ կըսէ սուրբ Ագուինացիին պէս խորունկ ածաբանը . միայն թէ կարգով կանոնով ըլլայ , և պէտք եղած թէութիւները պահուին . ինչպէս որ հիմայ պի- տի բացատրեմ :

Ամմենէն հարկաւոր թէութիւնն ան է որ մէկը խել- քը միտքը խաղի ջիտայ , խաղի խենթ ըլլայ . ալ աւելի պէտք է զգուշանայ որ իր վախճանն ստակ վաստիկել . ուրիշ կթել ըլլայ , հապա քիչ մը հանդշել հօգնու- թիւն առնել , որ ետքը նորէն կարենայ աշխատիլ :

Ըսել է որ քիչ սուրկով պէտք է խաղալ , այնչափ որ խաղին հոգի մը տալու և խացցողները շիմանձրանալու . համար ըլլայ սուրկով խաղալը : Ըսել է որ այնչափ քիչ ըլլայ թէ վաստակը և թէ կորուսն որ պայալութիւն մը սրտագող մը շիտայ խացցողներուն : Ըսել է որ ոչ ստեղ և ոչ երկան տակն պէտք է խաղի հետ ըլլալ . այլ երբոր հանդշելու կարօն է , և որշափ որ հերիք է հօգնութիւն առնելու համար : Ա առն զի երկան տաեն խաղալը՝ հանդշելու տեղը մարդու կը հօգնեցնէ և բանե գործքէ անալիւան կընէ : Արիստուակելին ըստածն է . մարդուս միտքը հանդշեցնելու և իրեն ուժ տալու համար՝ շափաւոր զբոսանք պէտք է , ինչպէս կերա- կուրի մը համ տալու համար շափաւոր ազ : Ըսել է որ խաղն օրինաւոր ըլլալու համար՝ պէտք է որ յարմար ըլլայ խացցողն պիտակին . վասն զի աշխարհականին վայլած խաղն՝ եկեղեցականին չի վայլեր , բանսուրին վայլածն՝ իշխանին չի վայլեր : Պէտք է որ տեղւոյն աշ յարմար ըլլայ . վասն զի ե կեղեցւոյ մէջ , պրազան տե- ղուանք , խաղ խաղալ ըլլայր : Պէտք է որ մանաւանդ տաենին յարմար ըլլայ . վասն զի թէ որ մէկը կիրակի որը բոլոր խաղով անցընէ նէ , անիկայ կիրակի ըլլայր . թէ որ ածային պաշտամն տաենլ , ձայնաւոր պատա- րագին և երեկոյեան օրհնութեան տաենը պիտանոցին մէջը նստի խաղի հետ ըլլայ նէ՝ չէ թէ միայն մոզք կը գործէ , այլ նաև չար օրինակ ու գայթակղութիւն կո- տայ ուրիշներուն : Ըսել է որ խաղն օրինաւոր ըլլալու-

համար՝ պէտք է կարդ կանոն սւնենայ, ինչպէս գեռ պիտօք բացատրեմ: Բայց աս թէութիւնները պահովը քանի՞ հոգի են, խիստ քիչ: անոր համար ալ խիստ քիչ խաղ խաղող կայ որ առանց մեղաց խաղայ:

Աւոտի անոնք որ խաղալու խենթ են, ու չե թէ քիչ մը զրուանքի և հանգչելու համար կը խաղան՝ հազար իրենց մոլութիւնը գոհ ընելու համար, ինչ խաղ ալ ըլլայ խաղածնին՝ կը մեղանչեն: Կը մեղանչեն անոնք ալ որ ծովզութեան համար կը խաղան, ատեննին պարագ անցընելով, ու բոլոր օրը խաղի հետ ըլլալով: Ա՛ գեշ, երբոր ան պատճառաւ պարուներնէն կը պակրին, աներնուն հոգ չեն տանիր, զաւկնին չեն կրթեր: ալ գեշ, երբոր ազօնքէ և հոգեոր բաներէ ետ կը մնան: Կը մեղանչեն անոնք ալ որ շահի համար կը խաղան: մանաւանդ շատ առջկազմ խաղողներն որ զիրենքը վասն գի կը գնեն ծանր կորուստ ընելու, այլայնելու, առքնալու, իրենց ալ ընտանիքներնուն ալ մեծ վնաս հասցնելու, որ առանց մահուցափ մեղքի ըլլար:

Ըստ որ ամմն խաղըստ ինքեան օրինաւոր է, երբոր արգիշտե խաղ ըլլայ նէ: Աւրեմն մը խաղերն են որ արգիշտե են, որոնք չեն արգիշտե: Զարգիլուած խաղերն անոնք են որ կամ բազորովին խաղողին ճարտարութենէն՝ կէս մըն ալ բախտէն կը կախուին. Խոկ արգիշտւած խաղերն են՝ բախտէն միայն կախում ունեցողները, որ բախտի խաղ կըսուին: Ասմենք խիստ վնասակար ըլլալով սրովհետեւ շատ անկարգ հետեւանքներ կունենան ու աներ կը կործանեն, անոր համար միշտ արգիշտւած են, թէ եկեղեցային և թէ քաղաքական օրէնքներէն, ծանր ծանր պատիժներով, թէ խաղողներուն, և թէ թող առաջներուն որ իրենց առնդ կամ խանութին մէջը խաղան:

Աս արգելքներէն ու պատիժներէն կը հետևի որ մահուցափ մղջ կը գործեն աս խաղերը խաղողները. չեմ ըստի երբեմն գիպուածով քիչ մը ատեն քիչ սով. կով խաղողներուն համար, որոնց կտանգ չըլլար առքնալու և ծանր կորուստ ընելու. այլ անօնց համար կը սեմ որոնք տուեց և երկան ատեն կը խաղան. պատճութեամբ շահ ընելու՝ ուրիշը կը մընըս համար, ու շատ առջկազմ կը խաղան՝ իրենք զիրենք վտանգի մէջ գնելով:

որ ծանր վասարի գան : Ասանկները մահուչափ մեղք կը գործեն , թէ այլայելով ու սրաերնին նետելով վա- խերնէն որ չըլլայ թէ բախտերնին շիբանի՝ ձախորդ եր- թայ , և թէ իրենք զիրենք ուրիշ մեղքեր գործելու վառնդի մէջ դնելով , զոր օրինակ բարկութեան , կա- տաղութեան , կախ ընելու , նախառական խօսքեր բեր- ներնէն հանելու , սուս զուրցելու , երգում ընելու , խարդախութեն , գայթակղութիւն տալու , հայհոյանք ընելու , ինչպէս սուրբն Բռնաւենդուրա կըսէ : Ա՛ն . ինչ սոսկալի հայհոյանքներ անանկ խաղերու մէջ կընեն սրաերնուն կատաղութենէն և յուսահատելէն՝ երբոր խաղը կը կորացնցնեն , ինչուան մծ ուրացողներ եղեր ևն որ արգարութիւն չունի՝ կոճը կամ քսւէն (այսինքն աշըխն ու զարը) միշտ դիմացինին յաջող կը բերէ ըսե- լով : Մահուչափ կը մեղանչեն մանաւանդ զիրենք վառն- դի մէջ դնելով մծ մնաս ընելու իրենց ալ , իրենց ըն- տանեացն ալ : Մէյմըն ալ որ շատ ստրկով խացողք . կամ կը վաստըկի կամ կը կորացնցնէ . թէ որ վաստըկի նէ , աւելի կուզէ խաղալ , և աւելի վաստակի ընել , ուս կից ամենն շարիք առաջ կուգան , ինչպէս սուրբ գիրքը կըսէ . “ Արմատ ամենայն շարեաց արծաթսիրութին , ” (Թ . Տիմ . չ .) իսկ թէ որ կորացնցնէ . յուսալով որ կորացնցուցածը նորէն վաստըկի՝ ալ աւելի ստակ կը դնէ , և միշտ աւելի մծ կըլլայ կորուստը . աստանկով իր առնել կը կործանէ , ինչպէս քանի քանի տներ կոր- ծանեցան :

Թողունք ըստածներս . մէկն որ շատ ստակ կը դնէ խա- ղալու , կամ հարկաւոր է իրեն և ընտանեացն ան ստա- կը , և կամ ամեննին աւելորդ ստակ է : թէ որ իրեն կամ ընտանեացը հարկաւոր է նէ : վառնդի դնելով ան ստակը՝ սիրոյ դէմ կը մեղանչէ , թէ իր անձին և թէ ըն- տանեացը դպիում ընելով . երբեմն արգարութեն դէմ ալ կը մեղանչէ , կնիքն ու զտուկներն առանց կերակոյ և հագուստի՝ երեսի վրայ ձգելով , որոնց հարկաւոր պէտքը պարարկան է հոգալու : իսկ թէ որ աւելորդ ստակ է , վառնդի մէջ դնելով եղբայրափրութեան դէմ կը մեղանչէ : վասն զի ՎԱ տէրն մըր կը հրամէն որ մէջի աւելորդ եղածն աղքատներուն տանք : Աս պատճա- ռաւ նաև որ և իցէ խաղի մէջ շատ ստակ գնողը ծանր կը մեղանչէ , վառնդի դնելով զինքը կամ ընտանիքն և

կամ ազգատներն , ու ջանալով գիմացինները կթել ;
ու շատ անգամ աներնին կտրծանել : Անոր համար կը-
աէ առւրը կիպրիանոս որ ստորով խաղ խաղալը սատա-
նային դիւտն է , և քրիստոնէի անվայել . Ուստի կը մե-
զանչեն անոնք ալ որ գործակից կըլլան արդիլած խա-
զեր խացողներուն՝ յարգորելով , ստիպելով , խաղալու
տեղ առաջ ճքագով , ճքագ առալով , ու որ և իցե կերպով առիթ
ըլլալով խաղալու :

Ես խաղերը մեղք ըլլալէն 'ի զատ , ասոնցմով վաս-
տըկուած ստակն ալ անիրաւ վասատակ է . անոր համար
քաղաքական օրէնքն ալ չի պարաւաւորեր տալու , թէ
որ մէկն յազմուեր ու ստակը չէ տուեր նէ . անանկ
որ՝ յազմուցն ասեան դիմելու ըլլայ նէ , գաատաւորն յազ-
մուողն կոզմը պարտըկան է բանել և յազմողը գա-
տապարտել :

Ուրեմն խաղը կորսոնցինոցը պարտըկան չէ վճարե-
լու : — Թէ որ արդիլած խաղ չէ խացածն , ու քիչ
ստըկով է խացեր , պարտըկան է վճարելու . իսկ թէ
որ շատ ստակ դրեր է , կամ արդիլած խաղի մէջ յազ-
մուեր է , ոչքաղաքական օրէնքն և ոչ խզմատանքը կը
պարտաւորն զինքը վճարելու :

Բայց չիվճարելու ըլլայ նէ , պատման ուր կը մնայ .
— Պատմի կը փետրուէք . թէ որ մէկն իր պատիւը նայող
մարդ ըլլայ նէ , արդիլած խաղեր չի խաղար , և ոչ խաղի
մէջ այնչափ ստակ վասնդի կը դնէ : Ուրեմն երբար կը
խաղայ ու ստակը վասնդի կը դնէ . ըսել է որ ոչ իր
պատիւը կը նայի և ոչ ճշմարիտ քրիստոնեայ է :

Հիմայ կրնաք ըսել որ գեռ բռն խնդիրն ինչ էր նէ .
անոր պատասխանը չիտապի , այսինքն խաղի ետեւ եղու-
զու գոզ ըլլալուն : Իրաւունք ունիք , հիմայ կուտամ պա-
տասխանը :

Նախ առ տռակն անոնց համար չէ որ օրինաւոր խա-
զեր կը խաղան զրօսանքի համար , և ան թէութիւննե-
րովն այ առ աջ ըսի . հապա անոնց համար է որ արդի-
լած խաղեր կը խաղան : Սատնկներն իրաւ գոզ են . վասն
չի ունեցածնին վասնդի կը դնեն , իրենք զիրենք և
իրենց ընտանիքը կը զրկեն հարկաւորէն . կամ թէ որ
իրենց հարկաւոր ալ չէ նէ , ազքըտին զիկսւմ կընեն ,
վասն զի աւելորդն աղքըտինն է : Սատնկներն իրաւ
գոզ են . վասն զի շատ անգամ որոնց հետ որ կը խաղան

նէ՝ տէր չեն ունեցածնուն, հօրերնուն ստակն է, ուստի գողութիւն է զանոնք կթելն, անոնցմէ վաստիւծ ստակնին և ապէոք է տան: Գող են նուն անոնք ու իսազ ջիդիացողի հետ կը խաղան ու զինքը կը կթեն: Վաստիւծ ստակնին պարարկան ևն ետ առըւ: Բայց ովզ խզմասանք կընէ աս բանիս, մանաւանդ կուրախան նաև գիմացնին ջիդիացող մը հանգիստելուն համար: Գող են նաև անոնք որ հաւատարմութեամբ չեն խաղար, խորեւթիւն ու խարդախութե կընեն, թուզի կը պահեն, ինկած թուզմը նորէն կառնեն, թզին բուն ետքը նշան կը գնեն, կամ մէկն ունին՝ որ ուրիշն թզմերն աչք ընելով կը հասկըցնէ իրենց, կամ երկու իրեք հոգի կը միաբանին խեղճ մարդու մը գէմ որ զին: Քը կմեն, կարճ խոսք: Ինչ որ մէկը խարեւթեամբ կը վաստիւծի խաղի մէջ, գողած ստակ է, պէոք է ետ դարձնեն: Ցեռէք ուրեմն որչափ գիւրին է խաղի ետքն եղաներուն գովութիւն ընելն, անոր համար է որ գող կըստին:

Արցիշ պատճառ մըն ալ կայ դող ըսուելնուն: վասն զի երբոր կը կթուին, ամմեն կերպով կը ջանան ստակ ձեռք ձգելու որ նորէն խաղան ու վաստիւծն: ամմեն ունեցածնին կը ծ ախեն: ինչուան հարսերնուն օժիան ալ, հօրերնուն ստանը մէջ գտածնին ալ, ինչուան ուրիշներէն ոլ գողութիւն ընելու ձեռք կը զարնեն: Ասանկ անիծած ափս մըն է խաղի խենթ ըլլալը: ո՞հ, որ չափ մեղքերու պատճառ է, որչափ մէկարդութիւններ ընել կաւտայ, որչափ աներ կը կործ անէ: Վայ անոր որսւն վայ աս ախարը կը տիրէ: Թէ որ ցիցնայ զինքը զաղելու, միշտ մեղքի մէջ կատրի, միշտ անործան կըլլայ արձակում առնելու: Խեղճ մարդիկ: վաստիւծնուն համար կը խաղան, ու միշտ կը կորսընցընեն: բախտի հանդիպելու կը յուսան, բայց ետքը ետքը միշտ գմբախտութե կը հանգիստին: Ըաս խաղցողներ ճանչցեր եմ, բայց մէկն ալ չեմ տեսած որ բարերախս ըլլայ. մեծ վաստակներ ըրեր եին, բայց ետքը ետքը ողորմելի մեռան, ու թշուառութեան մէջ թաղուցին իրենց ընտանիքը: վասն զի խաղով վաստիւծ ստակն արդար վաստակ չէ, ուստի օգուտ մը ցըներ վաստիւծովին: անանկ ստակն օրհնութիւն չունի, ինքը կարսուելէն ՚ի զատ՝ մարդուս պատիւն ալ կորոշնցընել կուտայ, և ետքը ետքը հոգին ալ:

Հեռուս ուրեմն աս տեսակ խաղերէն, սիրելի որդիքս, հեռուս փախիք : Թէ որ խաղալ կուզէք նէ, օրինաւոր խաղերը խաղցէք . բայց քիչ սաղկով, ու չափաւոր առեն անցուցէք խաղալու . զըլլայ որ ձեզի ախտ ընեք խաղալը . զըլլայ որ ուրիշները կթելու համար խաղալք . այլ պայն զրօսանքի համար, քիչ մը հանգչելու հազնութիւն առնելու համար : Չէ նէ, խաղը աներնուու ալ՝ հոգիներնուու ալ կործաննում կըլլայ, հոս ալ՝ անդին ալ թշուառ կըլլայք . ած պահէ ամենքնիդ ալ :

ՅՈՐԴՈՐԸԿ ՃԾԱ.

Հագույժուած ընելու վայ :

Ո՛չ, որչափ հոգիներ հատուցմունք ցընելնուն համար կը կորտուին, սիրելի որդիքս, որչափ մարդիկ գժոփիք կը թափին ուրիշին բանը քովերնին պահելնուն՝ աիրոշը չիտալնուն համար, որ եթէ աս մեղքը ջրանենային նէ՝ կրնային գրկութեան հասնել : Բայց ասով ըսել չեմ ուզեր որ գողութիւնն աններելի մեղք ըլլայ . կամ ուրիշ ամինն մեղքերէն աւելի գժուար ըլլայ աս մեղքին թողութիւնը : Աստուած որ անհաւն բարի է, և ամմեն մեղաւորներուն որ կը զջան նէ՝ կողորմի, գողերուն և ուրիշի վնաս ընողներուն ալ ինչու պիտի չողորմի : Չէ, գոզութիւնն աններելի մեղք չէ, և ոչ գժուարաներելի . մանաւանդ թէ գողութենէն շատ աւելի մծ ու տսկալի մեղքեր կան . և ոչ ած իր ողորմութիւնը կը խնայէ գողերուն և ուրիշի վնաս ընողներուն : Հապա գէշն ան է որ գողերն և ուրիշի վնաս ընողները շատ գժուարաւ զջաւմի կուգան, ու գողնալնուն վայ զջան ալ նէ, ուրիշի վնաս ընելնուն վայ ցասին ալ նէ . շատ աւելի գժար է որ գողցածնին ետ տան, ըրած վնասնուն հատուցումն ընեն : Բայց առանց ասոր ալ ած իրենց չի ներեր, մեղքերնուն թողութի չի տար . վասն զի որչափ ալ զջայած ըլլան, երբոր կրնան առածնին ետ գարձնելու չին գարձներ, երբոր կրնան ըրած վնասնուն հատուցումն ընել ու չին ըներ, նորէն նոյն

մեղքը կը գործեն, մանաւանդ թէ նոյն մեղքին մէջը կը շարունակեն՝ ուրիշի բանն անիրաւութեամբ քովեր-նին պահելով։ Աս է ըսածո որ շատերն աւրիշներուն բանը քովերնին պահելուն համար կը գատապարափին։

Դիւրին է, սիրելի որդիքա, խիստ դիւրին է մարդուս իր խզմատանքը շինել, և ուրիշի բանն առնելը բայց ետքարձընելը, ո՛հ, որչափ գժար է։ Կարօտութիւնը շահասիրութիւնն, ագահութիւնն, աշխարդիս անցաւոր բաներուն սիրտ կալցընելն, անանկ ուժ մը ունին մարդուս վրայ, որ գրեթէ առանց զցալու կը գողնայ ալ, ուրիշին բանն անիրաւարար կը յափշտակէ ալ. խարդախութիւն ալ կընէ, անիրաւ վաշն ալ կառնէ. կաշառ ալ կուտէ, չափի կշեռքի մէջ խորեւութիւն ալ կընէ, սուտ հաշիւ ալ կը ցցընէ, անիրաւ գատ ալ կը պաշապանէ, շունեցած իրաւունքն ալ կը պահան-ջէ, աղքաբին որբեարիին արունն ալ կը ծծէ, ուրիշինչ անիրաւութիւն ալ կըսես նէ՝ կընէ։ Այսցափ ուժ ունի շահասիրութիւնը։ Բայց աս բաներն ընել առլին ետքը, մարդուս խզմատանքն ուրիշներուն բանովը բեանաւորնելին ետքն, անիրաւ հարտառութիւն գիշել առլին ետքը, կըսկի աւելի գրդուել ագահութիւնն ու արծաթսիրութիւնը, և անանկ սաստիկ ուժով մը կը տիրէ մարդուս վրայ՝ որ չի թափուր ոչ առածն ետքարձնել, և ոչըրած վնասներուն հատացմունքն ընել, ինչուան ետքը ետքը մեռնելու տառնն յուսահատութեան մէջ կը ծգէ գինքը։ Այսանան որ առմեննուս անհաշաթնամին է, միշտ կը գրդուէ զմեզ՝ ինչ կերպով ըլլայ նէ ըլլայ՝ բան ձեռք ձգելու. իսկ երբոր մէյմը խզմատանքիս ուրիշի բաներովը կը ծանրացնէ, կըսկի անատենն ամմեն հնարյք բանեցնելու որ պատճառառներներ գտնայ, հազարումէկ արգելը ու գժուարութիւն գիմացնիս կը դնէ, որպէս զի ըրած վնասնիս չիհատուցանենք, առածնիս ետքարձընենք, անանկ որ, ինչպէս փորձով ամմեն օր կը տեսնենք, գոզութիւնն ու վնաս ընողներուն թիւ չիկայ, իսկ հատացմունք ընող հազիւ կը գտնես։

Ադէկ կըսէ առտքեալն որ հարստանալու ետևէ եղողներուն սովորաբար անիրաւութիւն ընել առլով որոգայթի մը մէջ կը ծգէ սատանան որ ալ չեն կընար խալքուիլ. ինչուան ետքը ետքը հոգինին կորպանցընել

կուտայ : “ Իսկ որք կամինն մժանալ , անկանին ՚ի փորձութիւն և յորոգայթ , որք ընկցմն զմարդիկ ՚ի սասակումն և ՚ի կորուսա , , . (Թ . Տիմ . դ . 10 .) Ասանկ անիրաւութեամբ ուրիշներուն բանն առնողները մեծն Գրիգոր կը նմանցրնէ թաշուններուն՝ որ քիչ մը կորե . կի համար որոգայթի մէջ կիյնան . անօթութիւնը դի . րենք հոն կը քաշէ . կերթան ուտելու , և կը բանուին . մէյմըն ալ որսորդը վրանին կը համնի , վիզերնին կովը . ըէ , մէկդի կը ձգէ : Ասանկ կըլլայ անիրաւութեամբ ուրիշի բանն ուտողներուն ալ . ագահութիւնը զիրենք կը քաշէ ատ անիրաւ վաստակն ընելու , կընեն , բայց սասանային լարած որոգայթին մէջը կիյնան , և անանկ կը բանուին որ ինչուան հոգինին կը կորողնցընեն , սա . տանան զիրենք կառնէ գժոխք կը ձգէ . “ Անկանին յո . րոգայթ ՚ի սասակումն և ՚ի կորուսա , , : Սուրբ Ադուի . նացին ող սասանան ձկնորսի կը նմանցընէ . ձկնորսն ասե զին վրայ կերակուր կը պատէ . և ծովը կը ձգէ . եր . բոր իիմանայ որ ճուկը կը դլուի կը զարնէ ասեղին , մէկէն զեր չի քաշեր , կը վարինայ որ բերնէն գուրս ձգէ ասե . զը վայի կերակրովն ու վախչի . կը թողու որ աղէկ մը կըլէտ . և ետքը վեր կը քաշէ . ան ատենը չի կրնար խալըսիլ . վասն զի խալըսելու համար՝ պէտք է կլանը գուրս տայ . որ անկարելի է : Ասանկ կընէ սասանան ալ . քիչ մը հարստութիւն կը ձգէ մարդկանց առջին . առանց մէջի եղած ասեղը ցցընելու . անոնք ալ մէկէն կառնեն կը կլլին : Երբոր ատեն կանցնի և ետ տալը կը գժուարանայ . ան ատենը սասանան ապահով կըլլայ որ անոնց հոգին իր ձեռքն է , ալ չեն կրնար խալըսիլ . վասն զի խալըսելու համար պէտք է որ ետ տան առած . նին ու հատուցմունք ընեն . բայց ի՞նչպէս կրնան ընել որ կերեր ու մարսեր են , և արուններնուն մէջն ան . ցեր է . ախ , անկեց ետքը գրեթէ անկարելի է : Առջի բերանը քիչ մը խզմտանքնին կը զարնէ հատուցմունք մը ընելու . բայց սասանան այնչափ պատճառանիներ մոքերնին կը ձգէ , այնչափ արգելքներ գիմոցնին կել . էն , այնչափ գժուարութիւններ . որ սիրա չեն ընեկը : Արանկով կամաց կամաց խզմտանքնին կը պնդանայ . չեն զբար , ինչուան մեռնելու ատեննին կուգայ , հո . գինին կը կորողնցընեն :

Ասոն զի ի՞նչպէս կրնան փրկութեան հասնիլ անոնք

որ գողցածնին ետ չեն տար . ըրած վնասնուն հասու-
ցում չեն ըներ : Կը կարծէք որ հատուցում ընելի ա-
պաշխարանքի պէս բան մըն է որ խոստովանայրը կը
դնէ . չէ , ատանկ չէ . խիստ պարտք մըն է որ ած Հրեեց
ամմեն տեղ կը հրամմէ . անանկ պարտք մըն է որ օր մը
Տօրիթ գառնոււկի մը ձայն լսեց իր տանը մէջ , կարծեց
որ ուրիշինն է , մէկէն ըստու որ ատինին տիրոջը ասն ,
գոզունի բան ուտեցը մեղք է . “ Ուստի՞ բերեր գու-
շուլց զայդ , միմէկ գոզունի՞ է , տուր անդր ցաեւրա
իւր զի ոչ է ինձ օրէն ուտել զգոզունի , . . . (Տօֆ . Ք .
21 :) Անանկ պարտք մըն է որ ՔՄ տէրն մեր սուրբ ա-
ւետարանին մէջ կըսէ . “ Տուք զկայսերն կայսէր , . . . և
առափելոցը բերնովն ալ կըհատատէ . “ Հատուցէք
ամենեցուն զայրտս , . . . (Մթե . իբ . Հոսմ . Ժդ .) Ա-
նանկ պարտք մըն է օր բնական օրէնքն ալ , արդարուն
ալ կը պահանջէ որ ամմեն մարդուն իր բանն իրեն
ատնք , և ինչ որ չենք ուզեր մեղի ընեն՝ ուրիշի ընենք :
Ուրեմն վայ անոր որ ատանկ խիստ պարտքը չի կատ-
րեր , վայ անոր որ գողցածն և անիրաւարար առածը
կրնայ ետ աալ ու չի տար . ած անոր մեզացը ոչ երբէք
թողութիւն կուտայ : Թող որչափ որ կուզէ նէ զջայ
ըրած գոզութեանը վայ , ուրիշի տուած վնասներուն
վայ . թող սաստիկ ցաւ ալ ունենայ , թող լայ և ար-
ցունք թափէ , թող սաստիկ ապաշխարանքներ ալ՝ ճկու-
նութիւններ ալ ընէ , թող ծոմ պահէ , բոլոր կեանքը
հացով ու ջրով խոռ ուտելով անցնէ , թող մարդիւ
տանջէ խարազանով և երկաթ գասիներով . բայց թէ
որ անիրաւութեամբ առած բանը կրնայ ետ գարձնել
ու չի գարձներ նէ , այմէ թողութիւն չի գտներ , փըր-
կութեան չի հանիր : Ո՛՛ քահանային կուզէ նէ , որ
ժողովրապետին , որ եպիսկոպոսին , կուզէ նէ՝ որբա-
զան պապին ալ երթայ խոստովանանք ըլլալու . բայց
թէ որ հաստատ առաջադրութիւն չունի հատուցում
ընելու , թէ որ կրնայ հատուցանել ու չի հատուցա-
ներ , մէկը չի կրնար արձակում առլ իրեն . ու թէ որ
մէկը , կամ պիտիլամբ , կամ տպիտութեամբ , կամ իրեն
խոստմանքներէն խարուելով արձնէ նէ , գիտնայ որ
ած զինքը չարձնէր : Ու պտտճառն ալ ասանկ կը բա-
ցաարէ սուրբ Օգոստինոս . երբոր մէկն անիրաւութիւ
առած բանը կրնայ ետ աալ ու չի տար , որչափ ալ մ-

դայ ըսե՛ ոռւտ է , գրտուանց է ըրած զվարմը , շինծու
է ցցուցած ցաւը . վասն զի թէ որ ճշմարիտ զվարմ ու-
նենար նէ , մէկէն այ հրամմած հատուցումը կընէր :
Բայց գնենք որ ճշմարիտ ալ ըլլայ ըրած զվարմը , կը-
աէ նոյն սուրբ վարդապետն , այսու ամենայնիւ ած իրեն
թողութիւն չի տար ինչուան որ գողցածն ետ չխայ եր-
բար կընայ տալ նէ : Գիտենք ինչու . մէյլը ըսի , բայց
նորէն կրտեմ . վասն զի մէկը թէ և գողութեան մեղքին
կամ ուրիշի մնաս ընելուն փայ զվացած ըլլայ . բայց
երբոր հատուցում կրնայ ընել ու ցըներ , նորէն նոյն
մեղքը կը գործէ՝ տնիբաւաբար ուրիշի բանն իր քովք
պահելով . ու որչափ որ ետ չի տար . կը շարունակէ իր
մեղքն ու միշտ նոյն մեղքին մէջը կապրի . մանաւանդ
թէ ամմեն անդամ՝ որ միացը կրնայ իր պարտքն , ու
կրնալով վճարել չի վճարեր . նորէն նոր մեղք կը
գործէ : Հիմայ ըսէք . մէկն որ մեղք կը գործէ , Աս-
տուծոյ գէմ կընէ , ած կը բարկացընէ և շարունակ
կը բարկացընէ . կրնայ ըսուփէլ որ զվացած ըլլայ .
կարելի՞ է որ ած թողութիւն տայ իրեն . կարելի՞ է
որ փրկութեան հասնի : Չէ , կըսէ մեծն Գրիգոր ,
կարելի չէ . ով որ ուրիշի բանը տիրոջը կամացը գէմ
անիրաւութեամբ քովք կը պահէ , ոչ ճշմարիտ զվարմ
է ըրածն , և ոչ փրկութեան կրնայ հասնիլ . քանի որ
կրնայ հատուցանել ու չի հասուցաներ :

Աս է , սիրելի որդիքս , ան մնծ տարբերութիւնը
գողութեան ուրիշ մեղքերէն . մէկն աշխորքիս ամմեն
պղծութիւնները գործած ըլլայ , որբաց գէմ տուրբ
ածածնայ գէմ այ գէմ հայհոյութիւններ ըրած ըլլայ .
ոռւտ երգումներ ըրած ըլլայ , այ պատուիրանկներուն
ու սուրբ եկեղեցւոյ հրամաններուն գէմ ըրած ըլլայ .
շերկընցընեմ , սոսկալի անօրէնութիւններ գործած ըլ-
լայ . միայն գողութիւն և ուրիշի մնաս մը ըրած չըլլայ .
մէկ ճշմարիտ զվարմով մը՝ մէկ հաստատուն առաջա-
գործեթի մը հերիք է խոստավաններ ըլլայ արձակում
տանէ , այ շնորհը կընդունի , փրկութեան որդի կըլ-
լայ : Ընդ հակառակն՝ մէկն որ ծանր գողութիւն մը
միայն գործեր է , թող որչափ կուզէ նէ զվայ , ամմեն
բարեգործութիւն աղօժք և ապտշաբարանք ընէ , բայց
քանի որ կրնայ գողցած բանը ետ տալ ու չի տար , ան
մեղքը միայն բաւական է որ ած իրեն թողութիւն չի-
տայ , ու հոդին կորսուի յաւիտեան :

Սոսկալիք բան . անոնք որ գողութիւն կամ վեաս կը-
նեն ուրիշի , թէ որ քիչ մը մտածէին առ բաները . թէ
որ քիչ մը հաւատքնին արթընցնէին նէ , սիրտ շեին
ըներ ոչ գողնալու , ոչ ուրիշի վաս ընելու . թէ որ
առ բաները մտածող ըլլար նէ , աշխարքիս վրայ այսչափ
գողութիւն՝ այսչափ յափշտակութիւն՝ այսչափ անի-
րաւութիւն՝ այսչափ խարէութիւն չեր ըլլար : թէ որ
ուրիշի բանն առնելու առեն մտածէին որ՝ եօ առ բանը
կառնեմ , բայց կամ ետ պիտոր աամ , կամ պիտոր չի-
աամ . թէ որ ետ պիտոր աամ նէ , ինըն կառնեմ . թէ
որ ետ պիտոր չիտամ նէ , պարտապ տեղն է ասկէց և ոքը
խստովանանք ըլլալու երթալս , մէկը չի կրնար իս ար-
ձըկել , արձըկէ ալ նէ՝ տուած արձակումը չի զրեր .
պարտապ տեղն է ասկէց ետքն այժմ թողութիւն իրնդ-
րելգ , ալ չի ներեր ինծի . հոգիս կը կորալնցընեմ յաւի-
տեան , քիչ մը բանի համար արքայսութենէ կը զոկուիմ .
քիչ մը տարկի համար գժոփքին մէջը կայրիմ կը տոշո-
րիմ յաւիտեան : Այս թէ որ առ բաներս մտածէին նէ ,
անկարեցի է որ սիրա ընէին գողնալու կամ ուրիշի
վիաս ընելու . պէտք էր որ բոլորովին կուրցած ըլլային .
Փարաւոնի պէս որաերնին քարացած ըլլար , պէտք էր
հաւատոք կրօնք բոլորովին կորալնցուցած ըլլային : Բայց
ամմենէն գէշ բանն ան է որ մտածող ցիկայ՝ կը ու-
րեմիա մարդարէն , անանկ կեանք մը կանցընեն որ կար-
ծես թէ պիտոր չիմռնին , կրքերնին գոհ ընել միայն
կը նային . “ Ապականեցաւ ապականութեամբ ամ-
նայն երկիր , զի ոչ գոյ մարդ՝ որ դնէ ՚ի սրտի ,, . (Ժր .
11 :) ”

Ուրեմն , սիրելի որդիքս , ամմեն մարդ քիչ մը եր
պիան մտածէ : Թող մտածեն ծառաներն ու ազտիմ-
ներն որ իրենց պարտքը չեն ըներ և ետքն ամբուշէքնին
կառնեն , կամ տանը բաներուն՝ երբեմն ստղին ալ ձեռք
կերկընցնեն : Թող մտածեն գործակալներն ու ողն-
տեսները՝ որ աւետարանին պատմած անտեսին պէս
ութառնին տեղն յիսուն կը գրեն . ու մնացածը կուլ
կուտան . հերիք է որ մէկն իրենց ընծայ տայ , տէրեր-
նուն շահը չեն նայիր : Թող մտածեն տէրերն ալ որ
ծառաներուն բանուորներուն վարձքը կը կտրեն , կամ
ասենին չեն վճարեր . արուեստաւորներն ալ որ ազէկ
չեն բանիր , և ազէկի վճարք կառնեն . վաճառական-

Ներն ալ որ ապրանքին պահութիւնները կը ծածկեն , ապէկի տեղ կը կլեցընեն : Թող մասման անոնք ալ որ առուտուրի մէջ անիրաւութիւննեն , չափն ու կշիռ քը կը խարգախոն , հաշիւը միջ չեն ըներ . անոնք ալ որ դաշնարութեան մէջ սաեր կը զուրցեն , գիմացիննին կը խարեն . անոնք ալ որ առանց օրինաւոր պատճառի՝ վաշխ կը պահանջեն : Թող մասման պաշտօնաւերն ալ որ առանց իրենց պաշտօնին պարտքերը կատարիլու՝ իրաւունքնին կառնեն . դատաւորներն ալ որ ընծաներով խոստմունքներով կը կուրնան , և անիրաւ գատաստան կը կարեն . փաստաբաններն ալ որ շահի համար անիրաւ գատա կը պաշտպանեն : Թող մտածեն անոնք ամմենն ալ որ հարսանալու համար ամմեն հնարք կը բանեցընեն , ծուռ է եղեր՝ անիրաւ է եղեր՝ շեն նայիր , ինչուան աղքըտին արունն ալ կը ծծեն : Թող մտածեն , ուրիշ ճար ցիկայ . պէտք է որ կամ անիրաւ վաստակին եւ տան , հատուցմունք ընեն ըրած պասնուն , և կամ դատապարաւուին . կամ հատուցմունք , կամ դատապարաւութիւն : Խշճանանքնին ինչպէս որ կուզեն նէ՝ թող շինեն , թող իրենք զիրենք ալ խոստովանահայրնին ալ պատճառանքներով խարեն , բայց ետքը ետքը պատասխան պիտոր տան սոս կալի դատաւորին՝ որ ամմեն բան կը տեսնէ , ամմեն բան դիտէ , և չի կրնար խարուիլ . ան ատենք պիտոր աեսնեն իրենց ըրած անիրաւութիւնները , և պիտոր լսեն Քնի բերնէն տն խօսքն որ՝ Պետրոս առաքեալը Սիմոն մոդին ըաւ . “Արծաթ քո ընդ քեզլիցի ՚ի կորուստ , . (Գործոյ . շ . 20 .)

Այն . սիրելի որդիքո . կարելի բան է որ քիչ մը հարըստութեան համար , որ քիչ մը ատենէն պիտոր կորուզնցընենք , ամմեն բան պիտոր թողունք , մերկ եկանք աշխարհք ու մերկ պիտաֆ ելլենք աշխըրքէն , “Մերկ իսկ եկի ես , և մերկանգամ գարձայց անդրէն , , , (Յ-Բ . Թ . 21 .) կարելի բան է որ քիչ մը հարսաւութեան համար ու զենք հոգինիս կորպնցընել . հոգինիս որ այնչափ մեծագին բան է՝ ինչուան գն տէրն մեր անիկայ գրկելու համար անհուն ցաւ քաշեց . ու բոլոր իր պատուտկան արունը թափեց . կարելի բան է որ անցաւոր հարըստութիւնը կորուզնցընել . պակուիլ երկնային երջանկու-

թենէն՝ որ միշտ պիտոր տեսէ, ու գժոխքին թշուառու-
թեանը մեջ իյնալ՝ որ պիտոր ցլմբննայ։ Առ ի՞նչ ան-
խելքութիւն, ատի՞նչ կուրութիւն կըլլայ։ բայց եկուր
նայէ որ ատանկ անխելքներ՝ ատանկ կոյրեր պահա-
չեն։ Զինմանինք իրենց, սուրբերուն ետևէն երթանք,
որ հարկաւորը հերիք կը սեպէին։ սրտերնիս աշխար-
քիս բաներուն ցիկալըննենք, հատուցանելու բան մը
ունինք նէ՝ հատուցանենք։ քիչ մը նեղութիւն ու կա-
րօտութիւն ալ պէտք ըլլայ քաշէլնէ, զեն չի տար, ան-
գին հարուստ և երջանիկ կըլլանք։ Ի՞նչ օգուտ, կըսէ
քն տէրն մըր, թէ որ մարդ բոլոր աշխարքիս տէր ըլ-
լայ և ետքը հոգին կորպնցընէ նէ։ “ Զի՞նչ օգուգիք
մարդ, եթէ զաշխարհս ամենայն շահեսցի, և զանձն
իւր առուժեսցի,, . (Մոթ. ժշ. 25.) Ո՞հ, աս ի՞նչ մեծ
խօսք է։ ասոր պատասխան մը առւեք, թէ որ կընաք նէ՝
առ խօսքիս պատասխան մը գտէք։ թէ որ բոլոր աշ-
խարքիս հարստաւթեանցը համար չաժեր հոգինիս կոր-
պնցըննելը նէ, ինչպէս կըլլայ քիչ մը ստովի համար՝
ոզորմեջ բանի մը համար կորպնցընել։ Ըանք ինձի։
թէ որ շատ տատիկ վրանիդ ունենայիք, ու ճամբան ա-
ւազակը վրանիդ գար, սուրբ Ճիտերնիդ գներ և ըսէր։
կամ ունեցածդ հանեւ գուբը, կամ կեանքդ կառնեմ։
ի՞նչ կընեիք։ չեմք հաներ տար մէկէն ունեցածնիդ՝
մահաւընե խալսենլու համար։ Ուրեմն թէ որ մարմնա-
ւոր կեանքերնիդ պահելու համար՝ ամմեն ունեցածնիդ
կուտայիք, ի՞նչպէս կըլլայ որ հոգեւոր կեանքերնիդ պա-
հելու համար՝ որն որ գին չունի, չուզէք անիբաւու-
թեամբ առած բաներնիդ ետ տալ, չուզէք հատուցամ
ընել։ Ասուծոյ սիրոյն համար ըլլայ, ով որ խզմատանք
մը ունի առ բանիս համար նէ։ թոզ հոգայ ու ճարն
ընէ։

Հայր սուրբ, ես ալ կուզեմ առածս եա տալ, ես
ալ կուզեմըրած վեասիս հատուցամ ընել, բայց չեմ
կրնար. թէ որ ընելու ըլլամ, անով տեզով մնիքի վրայ
կը նատիմ. բան ալ կայ որ տէրն ինձի ներեր է. բան
ալ կայ որ ուրիշն ինձի ըրած վեասին տեզն առեր եմ.
բան ալ կայ որ պարտատէրներուս հետ յարմարցուցէր
եմ, առուածով գոհ եզեր են, ալ ինձմէն չեն կրնար
բան պահանջել։ Ըստ բան ալ կրտւ գոյցեր եմ, բայց
քիչ քիչ, մէկէն մէկալէն, որչափ մարդու հետ որ տ-

գուտառը ըրեր եմ, որ չեմ ալ ճանշնար . բան այ կայ
որ ճամբան դաեր եմ, չեմ գիտեր որունն է : —

Աս ամմեն բաներուն պատախանը հիմայ ատենը չի
բաւեր տալու . եկած կիրակի կուտամ, եկէք որ լաէք՝
Երբ ազտոր կըլլայ մէկը հատուցումը ընելէն, Երբ կրնայ
ուշտցնել հատուցումը, ի՞նչպէս երբ ու որուն պէտք
է հատուցանէ: Ձեր ամմեն տարակոյսն՝ ամմեն գժուա-
րութիւննիդ կըլլուծեմ, ու մէկիկ մէկիկ ամմեն բան ա-
նանկ պարզ և յայտնի կը բացարեմ որ ամմենքդ ալ
հասկընաք, ու ով որ աս բաներուս վրայ խզմանք մը
ունենայ նէ, իր պարտքը վճարելու և հոգին փրկելու
համար՝ ուզելը միայն բաւական ըլլայ, ուրիշ բանի ց-
կարօտի:

ՅՈՐԴՈՐԱԿ ՃՆԹ.

Ի՞ւ բանը ուղար ի՞նոյ ըլլալ մարդս հագուշմունք ընելէն,
և ի՞նչի ոչիդ է հագուշմանք ընել:

Խացանք անցած անգամուն որ ի՞նչպէս հարկաւոր
է անիրաւութեամբ առնուած բանը ափրոջը գարձը-
նելի, ուրիշի որուած վնասին հատուցմունք ընելը .
վասն զի առանց անոր՝ մեզաց թողութիւն ցըլլար, մարդս
փրկութեան չի հասնիր: Այսօր աեսնենք որոնք են ան
պատճառակերն որ մարդս ազատ կընեն հատուցմունք
ընելէն, ու պատճառակներն որ ազատ չեն ըներ:

Սրջի պատճագն է չիկրնալը . “Կուզեմ հատուց-
մունք ընել, բայց չեմ կընար,,,: Թէ որ իրաւցնէ չես
կընար նէ, ած կողորմի քեզի, չի կերցներ պարտը կա-
նութիւնդ, ոյլ կը թողու որ ուշացնես ինչուան որ կա-
րինաս հատուցանել: Ուստի թէ որ աղէկ զածացեր ևս
ըրած անիրաւութեգ վրայ, ու հաստատուն առաջա-
դրութիւն կըցած ատենդ հատուցմունք ընելու՝ կերիթառ
մեզդք կըխռսառվանիս, ած թողութիւն կուտայ քեզի .
միայն թէ երբոր առիթը կուդայ հատուցանելու՝ հա-
տուցունես, չէ նէ՝ նորէն նոյն մեզին մէջք կիյեաս:
Բայց պէտք է աղէկ նայիս որ չըլլայ (թէ մէ ի՞նոք ըսածդ

Այս առաջի ըսել ըլլայ, ինչպէս շտաերունն որ կրնան
տղերնեն քիչ մը բան պակսեցընել պարտքերնին վճա-
րելու համար, ու չեն ուզեր պակսեցընել. կրնան քիչ
մը քաշել իրենք զիրենք. քիցընել աւելորդ ծախքեր-
նին, ու չեն ըներ. ստակ կը գտնեն զբօսանք ընելու.
հագուելու կապուելու, ուաելու խմելու, և պարտքեր-
նին վճարելու համար ստակ չեն գտներ: Ասանկներուն
ած թողութիւն չի տար, միշտ մեղքի մէջ կապրին, ու
թէ որ ատ վիճակին մէջը մեռնին ալ նէ՝ հոգինին կը
կորսընցընեն: Իսկ թէ որ մէկը կը ջանայ ու չի կրնար
հատուցանել, միշտ կամք ունի և միշտ անկարող կը մնայ
հատուցանելու նէ, ած անոր կըներէ, և փրկութենէ
չի պակեր զինքը:

Չիկրնալ մըն ալ կայ որ բարոյական անկարողութիւն
կոսուի. «Կուզէի հատուցումընել, բայց թէ որ ընե-
լու ըլլամ, տնով տեղով մոխրի վրայ կը նստիմ», : Թէ
որ իրաւ մէկը հատուցմունք ընելու համար ան ատար-
ձան ողորմելութեան պիտոր հասնի որ մուրալով պի-
տոր պահէ ընտանիքն, ասիկայ բաւական պատճառ
է հատուցմունքն ուշացընելու, և ընելու ալ թէ որ միշտ
ատ պատճառը տեսէ նէ. վտան զի ան առենը պարատ-
աերն ալ իրաւունք շունենար պահանջելու. թէ որ
ինքն ալ մուրալու կարօտութեան մէջ չէ նէ: Բայց
որովհետեւ մարդս ինք իրեն վրայ աղէկ գտատատան չի
կրնար ընել, անձնասիրութիւնը կրնայ խաբել զինքն.
ու չեղած տեղը հարկաւորութիւն երեակայել, անոր
համար պէստի է գլատուն ու խոհեմ մարդու խորհուրդ-
հարցնի: Աս ալ կայ որ երբոր մէկը շուտ մը կամ բո-
լորը մէկաեղ չի կրնար իր պարտքը վճարել նէ, պար-
տղկան է քիչ քիչ վճարելու. զոր օրինակ թէ որ մէկը
հազար զուռառը մէկտաղ չի կրնար վճարել. պարտղկան
է քիչ քիչ երկու իրեք զուռառը մէյմը վճարել. ու թէ
որ չի կրնար անձամբ վճարել, որպէս զի չիմացուի ըրած
անիրաւութիւնը, կրնայ ուրիշ հաւատարիմ մարդու մը
ձեռքով վճարել:

Այմենէն մեծ գժուարութիւնը հան է, երբոր մէկը
քիչ քիչ գողնալով ոչինչեն առաջ եկիր ու հարսաա-
ցեր է. զոր օրինակ վաճառական մը որ չափն ու կչիս-
ուը խարդախելով, անիրաւ վաշխ առնելով, և առանց
նուան անիրաւութիւններ ընելով հարստացեր է. հս-

է մեծ գժուարութիւնն . ի՞նչ պիտօրը ընէ խեղճ մարդն աս խղճմատանքէն խալըսելու համար : Ընելիքն աս է . կամ ըրած անիրաւութիւններն յայտնի են , ուրիշներն ալ դիտեն որ անիրաւութեամբ առաջ եկած է , ան ատենը կարիքութիւն պէտք է որ մէյմը որոշէ իր հոդին փրկել ուզելը . և ինչ որ կրնայ տիրոջը գարձնել՝ գարձնեն , մնացածն ալ աղքատներուն բաժնեն , ու դառնայ իր առջի վիճակը . վասն զի ասիկայ հարստութենէ իյնալ չէ , այլ իրեն բուն վիճակին մէջը կենալ . ուր որ գտնուեր պիտի՝ թէ որ անիրաւութի ըրած չըլլար նէ : Եւ կամ ըրած անիրաւութիւնները մարդ չի դիտեր , ու լաւ մարդու անուն ունի . ան ատենը . որովհետեւ պարտըկան չեւ սորկի հատուցմունք ընելու համար իր բարի անունը կորանցրնել՝ որ շատ աւելի մեծ ագին բան է , պէտք է քիչ քիչ հատուցանէ , և կամաց կամաց դառնայ իր առջի վիճակը : Բայց ո՞ւր կը դանես առանկ մարդ . աւելի դիւրին է Ճնրմակ Ճանձ մը գտնել , քան թէ մարդ մը որ անիրաւութիք վաստակած համաց հարստութիւնը ետ այս : Ասանկուեցուն հասարակորէն խղճմատանքը կը բարանայ , ի՞նչպէս անցած անգամ ըստի , և ալ չեն զգար այ չնորհքին գրդելը . քարոզ իրատ չեն ուզեր լսել . որպէս զի խղճմատանքնին չի զարնէ . իրենց ուզածին պէս նոր բարոյական մը կը շինեն և առաջ կերթան , ի՞նչուան մահը կը հասնի , և աշուշնին գժոիքը կը բանան աւետարանին պատմած մեծատանը պէս . “ Մեռաւ մեծատունն և թաղեցաւ , և ’ի գժուիսն ամբարձ զաշս իւր , ” :

Բայց երբոր մէկն այնչափ մարդկանցմէ գողցած է նէ , ի՞նչպէս կրնայ հատուցանել որ որսնցմէ գողցած ըլլալն ալ չի դիտեր : Խօսք հասկընալու համար . մէկն ամման բան ծախելու ատեն կշխոքն ու չափը խարդախեր է . խանութիւն եկողներուն իրմէ բան գնողներուն ամմենուն ալ անիրաւութիւն ըրեր է . հիմայ գնա դիտայիր որ որսնց են եկողները : Ուրեմն ի՞նչպէս անոնց հատուցում կրնայ ընել : —

Ամմեն բանին ճարը կայ . թէ որ անոնց մէջը Ճանչյածները կան նէ , իրենց մասնաւոր հատուցում մը ընելիքն ետքը՝ մնացածը պէտք է որ բարեգործութիւններու բանեցնէ , ողորմութիւն ընէ , բանաերու հիմնդանցներու ժամերու տայ , պատարագներ ըսել տայ անոնց համար որ իրմէն վնաս կրեր են :

Նմանապէս անոնք ոլ որ ուրիշի բանը կը գտնեն, չեն կրնաք իրենց առնել. թէ որ անը չեն դաներ նէ. պէտք է ազքափ տան տիրոջը համար. որպէս զի մարմնաւոր կարօտութեանը չօգներ նէ, դանէ անոր հոգեար կարօտութեանն օգնէ:

Իսկ թէ որ գանողն ինքն ոլ իրացընէ ազքափ է նէ, երբոր գտած բանին անը չի գտնուիր. կրնայ իր խոստովանահօրը կամ ժողովուգապէտին խորհրդավն իրեն առնել ողորմութեան աեղ. վասն զի ան ոլ բարեգործութիւն մը կըլլայ գտած բանին տիրոջը:

Ոմանք ալ ծաւա բան մը գրած են մոքերին. անիրաւութիւն մը ըրեր են նէ ուրիշի, մէկէն պատարագուց կամ ողորմութիւն կուտան: Կեցի նայինք որուն քսակէն է տաւածդ. թէ որ գիտես որուն անիրաւութիւն ըլլալդ, իրեն պէտք է տաս, իրեն պարագան ևս հատուցանելու. չէ թէ պատարագուց կամ ողորմութիւն առլ: Իսկ թէ որ չես գիտեր որուն պարագան ըլլալդ, ոչ վիճը կը ճանշնաս և ոչ իր ժառանդներն, ան ատենն է պատարագուց կամ ողորմութիւն առլու պարագուց:

Երկրորդ պատճառն որ տղատ կընէ մարդը հատուցմունք ընելէն. գոյցուած բանին տիրոջը հաւանաւթիւն է. զոր օրինակ մէկը կատկին մէջը կը ներէ ամեննուն ալ որ իրմէ գոյցութիւն ըրեր են, և ազատ կընէ զիրենք հատուցում ընելու պարագանութենէն: Ան ատենք ով որ ալ իրեն մէկ բանն անիրաւութեամբ առած է նէ. կազարի ետ տալու պարագանութենէն. ըսել է որ բանին աէրն իրենց պարգետ կընէ ան բանը: Գոյցովն մէկն ալ կերթայ անձամբ կամ ուրիշի ձեռքով թա. զութիւն կը խնդրէ գոյցած բանին տիրոջմէն, ան ոչ կուտայ. ըսել է որ անիրաւութեամբ առած բանը կը ներէ կը բաշխէ իրեն. ասանկով ազատ կըլլայ հատուցում ընելու պարագէն: Բայց որպէս զի աս ներսում քրէ ազատ ընելու մէկն իր պարագէն, պէտք է որ կամաւոր ըլլայ՝ չէ թէ բանի կամ սուս խօսքերով ու խաբէութեամբ ձեռք ձգած. ինչպէս ումանք իրենք զիրենք ազքափ ու կարօս կը ձեռացնեն, որպէս զի պարտաճառ. ըլլ գտնէ կեալ ներէ իրենց. ոմանք ալ կըսպանան որ եթէ կեալ չիներէ նէ, բողոքն ալ չեն տար. գտա կը բանան, և ասանկով կը բանագատանն պարտաճէրն որ

գատաստանի ծափքէն ու հոգէն խալքսելու համար ներէ : Առանկ առնուած ներումը ազատ շըներ մարդն իր պարտքէն , վասն զի կռմաւար և աղատ ներում չէ :

Մէկ պատճառ մըն ալ հատուցմունքի պարտքէն խալքսելու՝ որ շատ անդամ պատճառանքի տեղ կը բանեցնեն , աս է : “ Իրաւ ես ուրիշին բանն առի , ուրիշին վնաս ըրի , բայց ինքն ալ ինծի ըրաւ , ինքն ալ իմն առաւ , պարտքէն առելի զիս աշխատացընել տուաւ , վարձքըն քիչ տուաւ , ես ալ մնասս ինքիրմիս հանեցի ” : Բայց տեսնենք թէ պատճառ է ըստ թէ պատճառանք : Երկու կերպ վնասգ հանել կրնայ ըլլալ . մէյմը յայտնի , մէյմըն ալ ծածուկ : Յայտնին աս է . զոր օրինակ գուն հազար զուռուց մէկուն պարտք ունի , բայց ինքն ալ քեզի ունի . ան քեզի չի տար հազար զուռուց , գուն ալ իրենը չես տար , ասիկայ արդար բան է , ամմն օրէնք հրաման կուտայ ընելու : Բայց երրոր ծածուկ կուզես վնասգ հանել , արդար և օրինաւոր ըլլալու համար՝ շատ թէութիւններ պէտք են : Պէտք է որ տանելիքդ ստոյդ ըլլայ . և առնելովդ ուրիշ երրորդ անձի մը վնաս ըլլայ : Պէտք է որ ուրիշ ճամբայ ըլլայ առնելիքդ ձեռք ձգելու , ինքիրմէդ առնելէդ ’ի զատ : Պէտք է որ ամեննեին վտանդ մը ըլլայ գայթակղութեն , անունդ կոտրելու , կամ բռնուելու : Պէտք է որ վտանդ ըլլայ որ պարտքան եղողը եացը նորէն հարկաւորուի վճարելու իր պարտք : Բայց որովհետև աս թէութիւնները հասարակօրէն կը պահին , անոր համար գրեթէ միջա անիքրաւ բան է որ մէկն ինքիրմէն ուզէ իր վնասը հանել՝ ծածուկ ուրիշի բանն առնելով : Ուսաի պէտք չէ որ մէկն ինք իրին հատուցմունք ընէ , առանց հարցնելու խոհեմ ու գիտուն մարդու՝ որպէս զի ապահով ըլլայ ըրածին վրայ . իսկ թէ որ ըրեր է նէ ալ , պէտք է հարցընէ որ ըլլայ թէ անիրաւութիւն ըրտծ ըլլայ :

Մէկն ալ շատ մարդու պարտք ունի , ամմննէն այ տղառելու համար՝ անանկութիւնը կը յայտնէ , ամմնն ունեցածը մէջ աեղը կը դնէ՝ որ պարտատէրները մէջերնին բաժնեն . ամմննը մէրմէկ քիչ կառնեն , վնասն ամմննուն վրայ կը բաժնուի , ասանկով ինքը կը խալքափ , ալ չեն կրնար իրմէն առակ պահանջել : Հիմայ աս մարդը նորէն հարստանալու ըլլայ նէ , պարտըկան է

իր պարատաէրներուն հատուցմունք ընել։ Անոր աս-
րակոյս ջիկոյ . վասն զի օրէնքը նեղութենէ մայն կը
խալըուէ զինքը՝ որ ցըլոյ թէ պարատաէրները զինքը
գատաստան քաշեն, բանող գնել տան, չէ թէ վճա-
րելու պարտքէն։ Ուստի երրոր նորէն կը հարսանայ,
իր հարկաւոր տապրուսար հանելէն և աքը՝ մացածը
պէտք է պարատաէրներուն տոյ։ Աւելի ծանր կը լոյ
պարտըկանութիւնը, թէ որ սնանկութիւնը դռւրս
հանելէն տաաշ ծածուկ ստակ մէկդի գրած է, պար-
տաէրները խաբելով որ ցցուցածէն աւելի ցունի։

Հապա ի՞նչ պիտի ըսենք անոնց որ գողցուած բա-
ներ կը գնեն։ Սատանիները կամ զիտանալով կը գնեն,
կամ տարտկուսելով, և կամ շիգիտանալով որ գողցուած
բան է։ Թէ որ շիգիտանալով է գնածնին, տէրը գուրս
ելլէ նէ՝ պարտըկան են իրեն տալու, առանց բան մը
պահանջելու իրմէն։ Աս պարտըկանութենէն նախա-
դրութիւնը միայն կը խալըսէ գնողը. զոր օրինակ մէկը մի
մը կը գնեն՝ շիգիտանալով որ գողցուած է. քիչ մը ատե-
նէն միուն տէրը գուրս կելլէ, պէտք է իրեն առլ ա-
ռանց բան մը պահանջելու։ Յաւալի՛ բան, թէ ձին
կորունցընել և թէ առւած ստակը. բայց ի՞նչ կրնա-
ւուել. համբերութիւն, գողին քեզմէ առած ստակն՝
ուրիշէն չես կրնար պահանջել. իրաւունք չէ որ մէկն
իր ձին նորէն գնե, ձին իրենն է՝ պէտք է իրեն առլ։

Միայն՝ թէ որ շատ տարի անցեր է վրան, զոր օրինակ
քուան քսանըմէն՝ կամ որչափ տարի որ որոշած է երկ.
լին սովորութիւնը նախադրութիւն ըլլալու համար,
անկեց եաքը տէրը գուրս ելլէ նէ ալ՝ գնողը պարտը-
կան չէ ձին ետ առլու, երրոր շիգիտանալով գներ է։
Նախապէս թէ որ ան միջոցին ձին մեռնի նէ, գնողը
պարտըկան չէ բան մը տալու տիրոջը. վասն զի ամման
բան պակսի նէ ալ՝ աւելնայ նէ ալ՝ կորուսի նէ ալ՝
դանուսի նէ ալ՝ միշտ տիրոջն է թէ շահն և թէ վխառը։
Բայց գնենք որ գնածը ցորեն ըլլայ, և գնողը կերած
ըլլայ ցորենը, տէրը գուրս ելլէ նէ՝ գնողը պարտըկան
է վճարելու։ — Բարոյականները կըսեն որ՝ այնչափին
պարտըկան է որչափ որ պիտի գնէր. թէ որ ան գող-
ցուած ցորենը գնած շըլլար նէ։

Իսկ թէ որ գնողը գիտէ որ գողունի բան է գնածն-
ու կը գնե, մեզ է ըրածը, պարտըկան է մէկն տիրու-

թը առաջ՝ թէ որ կը ճանշնայ. թէ որ չի ճանշնար՝ պէտք է ոզորմութիւնն գնած բանին տիրովը համար : Վասն զի առ վնասն որ կը քաղէ՝ թէ դնած բանն և թէ առւած ստակը կորսընցընելով. իր յանցանքն է՝ որ գողէն բան դնեց : Բայց գոնէ չի կրնար գնողը նորէն գողին տալ դնած բանն և իր ստակն ետ առնել : — Զէ, չի կրնար, թէ որ ապահով չէ որ գողցուած բանին տէրը կարենայ գողին ձեռքէն առնել իր բանը : Նմանապէս տարկուսելով գնողը՝ կը մեղանչէ, և նոյն պարտըկանութեանը տակ կիյնի : Բայց թէ որ չիդիտնալով գնելին ետքն ունենայ տարակոյար նէ, պէտք է քննէ, աէրը մնարաւէ, և գանէ նէ՝ տայ իրեն . բայց թէ որ պէտք եղած ջանքն ընելին ետքը՝ միշտ տարակոյս կը մնայ . ան առենը գնածն իրենն է, բանի մը պարտըկան չէ . վասն զի տարակուսական բաներու մէջ՝ կանոն է, “ Լաւգոյն է վլ՛ճակ տասցողին , կըսեն բարոյականները :

Հիմայ գնենք որ մէկը պարտըկան է հատուցմունք ընելու, ե՞ր պէտք է ընէ, կրնայ ուշացընել : Զէ, պէտք է որ կրցածին չափ շուտով հատուցանէ . վասն զի ուրիշ բանը տիրովը կամքին դէմիր քովը պահելով նոյն մեղքին մէջը կը շարունակէ, ինչպէս քանի հեղ ըսի : Անանկ է նէ, ի՞նչպէս կըլլայ որ շատերը կըսպասեն որ մեռնելու ասեննին հատուցանեն, ոմանք ալ ժառանդ ներնուն կը ձգեն հատուցանելու պարտքը : Խեղճ մարդիկ, ան է իրենց հոգւոյն վրայ ունեցած հոգերնին . սպասել որ մահը դայ, գոներնին զարնէ, երբոր հարկ կըլլայ որ ամմեն բան թողօւն, մանաւանդ թէ երբոր ամմեն բան զիրենք կը թողօւ, ալ չեն կրնար բան մը վայելին նէ, ան առենը կուղեն հատուցմունք ընել : Սուրբն Բարսեղ կը խնայայ ասանկներուն վրայ, կը խնայայ ագահ մարդիկներուն վրայ ալ՝ որ կեանքերնուն մէջ ոզորմութիւն մը չեն ըներ, և երբոր մահերնին կը համարի՝ ան ասենք ամմեն առատաձեւնութիւննին կը բռնէ, ունեցածնին աղքատներուն ու ժամերաւն կը ձգեն : “ Քանի որ կրնայիք վայելին նէ, կըսէ, ձեզի համար պահեցիք . իսկ երբոր ալ չեք կրնար վայելիւ, կուղեք արգիւնք մը ընել . բայց ած ատանկ արգիւնքը բանի առ զի գներ , Ուրեմն թէ որ սուրբն Բարսեղ կեանքերնուն մէջ ոզորմութիւն չընողներուն՝ մահոււան ատեն ըրտած ոզորմութիւննին ալ՝ արգիւնք չի սեպեր .

հապա ի՞նչ պէտք է ըսենք անոնց որ կետնքերնուն մեջ պէտք եղած հատուցմունքը չեն ընելը՝ երբոր կրնային ու պարտըկան էին ընելու, և մեռնելու առեննին կուզեն ընել։ Իրաւ է որ՝ աւելի ազէկ է ուշ ընելը քան թէ ամեննին ընելը։ բայց ավ կրնայ վատահիլ անանկ զջման և անանկ հատուցմունքին գրայ, այնչափ առեն ուրիշի բանն իր քովը պահելէն ետքը։ ըսել է որ գեա կարենար վայելել նէ՛ ետ չեր տար, ուստի ըրած զջումը զջում չէ։ իսկ առանց ճշմարիտ զջման ի՞նչ պէս կրնայ թողութիւն գտնել այմէ։ ըսել է որ առանկներուն շատը հոգինին կը կորսնցընեն։ “Արծաթ քո ընդ քեզ լիցի ՚ի կորուսա , :

Ալ գէշ երբոր իրենք կրնան ընել իրենց պարտըկանութիւնն ու զաւկըներնուն կամ ժառանգներնուն կը թողուն . ի՞նչպէս կրնան ապահով ըլլալ որ անոնք պէտք եղած հատուցումը ընեն։ Փորձով կը առեննենք որ կատավալ ձգած պատարագներն ուլ, բարեգործութեան համար թողած ողորմութիւններն ալ ժառանդները դժուարաւ կը կատարեն, ի՞նչպէս կրնայ մէկը վստահ ըլլալ որ առ հատուցմունքները կատարեն։ Կամ հօրերնուն անիծած շահամիրութիւնն իրենց գրայ ալ կը արիէ, և ի՞նչուան ետքը կուշացնեն չեն ըներ պարուցերնին։ կամ կուտեն կը մսիսն ժառանդութիւննին, ու չեն կրնար հօրերնուն կամքը կատարել. և կամ խզմանք չեն ըներ ըսելու՝ ի՞նչպէս անդամ մը անզգամ զաւկին մէկն ըստու . Հայրս կամ արքայութիւնն է, կամ գժողովն, և կամ քաւարանը . թէ որ արքայութիւնն է, իր պարուցը վճարեր եմ չեմ վճարեր, ի՞նքը միշտ երջանկութեան մէջ կըլլայ . թէ որ գժողովն է, վճարեմ չիվճարեմ, անկէց չի խալքսիր . իսկ թէ որ քաւարանն ալ է նէ, ետքը ետքը պիտոր ելլէ և արքայութիւն երթայ . ուրեմն առանց այնչափ հոգ ընելու՝ վայելեմ ժառանգութիւնս, ի՞նչպէս որ ի՞նքը վայելեց . Աստիճավ ծնողք ու որդիք, կատէ ընողներն ալ ժառանգներն ալ, աչուընին գժողովը կը բանան :

Սիրելի որդիքս, ըսի և նորէն կըսեմ և ըսելէն չեմ դագրիր . խզմանքնիս ուրիշի բաներովը բեռնաւորելէն գէշ բան շիկայ : Ուրիշ մեղքերն ալ գէշ են, երաւ է, մեծ անիրաւութիւն ընել է այ գէմ, մեծ

վեաս մեր հոգւոյն, բայց մեզայ մը ըսելով, սրտանց զջմալով, հաստատուն առաջրութիւն մը ընկլով. այսէ թողութիւն կառնենք մէկէն ու փրկութեան կը հասնինք . բայց գողութեան մեղքն, ուրիշի վնաս հաս չընելը, զջմալով միայն չի լմննար, այսէ թողութիւն խնդրելը չի բաւեր, պէտք է առածնիս ետ տանք, հասուցած վնասնեւս հաստացամբ ընենք . առանց ասոր փրկութեան չենք կրնար հասնիլ:

Ուրիմն երանի անոնց՝ որ այ եօթներորդ պատուի- րանքին գեմ չեն ըրտած, երանի անոնց՝ որ խղճմանք- նին ամմենենին ուրիշի բանովը չեն ծանրացուցեր. նային որ իրենց երջանկութիւնը չի կորսանցնեն, խղճմանք- նին չի բեռնաւորեն: Իսկ որոնք որ թշուտառբար բեռ, նաւորեր են նէ, միրտ ընեն, ճարը աեսնեն. “ Զի՞նչ օգուտ է մարդոյ և թէ զաշխարհս ամենայն շահեսցի, և զանձն իւր տուժեացէ,, : Ի՞նչ օգուտ բալոր աշխըր- քիս հարստաւթիւնն ունենալին: Թէ որ եաքը եաքը հոգինին կորսանցնեն նէ: Ըսկէ ինծի. Թէ որ իրենց գոյայ մահուան վճիռ եզած ըլլար, ու սաշկով կարե- նային մահուընէ խալըսել նէ, բոլոր ունեցածնին ալ չեմին աւր. հապա ինչպէս յաւիտենական մահուընէ և գժոխքին առնջանքներէն խալըսելու համար չեն ու- ղեր անիրաւորար առածնին ետ տալ, չեն ուզեր հա- սուցում ընել: Ո՞վ կրնայ առկէց մեծ անիսելքութիւն երեակայել:

Ըստնչս հատուցի եօթներորդ պատուիրանքը ձեզի բացատրելու համար. կը մնայ որ գուք ալ ամմեն չանք ընեք պահելու. “ Ա՞ի գողանար,, :

ՅՈՐԴՈՒՄԿ ՃԿ.

Աստուծոյ ա-մէրորդ գագո-իշանց, “Տի սուր Ապօք
Նընկերե ունմե,, . ա- բեսակ բեսակ սուրբ Հըւ:

Կ ասուծով լմբնցուցի եօթներորդ պատռւիրանքին
բացատրութիւնը, հիմայ ութերորդը պիտոր սկսիմ-
այսինքն “Մի սուտ վկայեր զննկերէ քումմէ,, . Աս
պատռւիրանքսը մէկ գիէն կը հրամմէ ած որ ճշմար-
տութիւնն ըսենք. չեմիմանար ամմնն ճշմարտութիւն,
վասն զի բան կըլլայ որ պէտք է ծածկենք, չըսէնք ա-
մենեին, այլ ինչ որ արդարութիւնը եղայրսիրութիւնը
հնազանդութիւնը կը պահանջէ, և ինչ որ մեր միուն
ուրիշի իմացընելու համար պէտք կըլլայ ըսել: Առաքե-
լցյն խօսքն է. “Ի բաց ընկեցեք զառութիւն, խօսեց-
րուք զշշմարտութիւն իւրաքանչիւր ընդ ընկերի իւ-
րում,, . (Եժեւ. Է. 26.) Մէկալ գիէն ալ կարգիէ որ
ամմնեին սուտ ցիզուցենք, այսինքն բերներնէս բան
մը չիհանենք որ սրտերնուս մէջ չըլլայ, որ մտքերնուս
մէջ եղածին նման չըլլայ. ցիտաքենք ուրիշը, սուտն
իրաւի տեղ ցիկլիցնենք. վասն զի ած բոլորովին ճշշ-
մարտութիւն ըլլալով չի կրնար սուտը չտաել, տեէն
ցիզուկիւ, որովհետ իր բնութեանը գէմ է. սուտի
սուտն ըստ ինքետն իր բնութենէն՝ գէշ բան ըլլալով.
ոչ երրէք կրնայ պարագայի մը մէջ օրինաւոր ըլլալ:

Անոր համար սուրբ գիրքն ամմնն աեղ սասւթե ու
ստասացներուն գէմ կը խօսի, ու կըսէ որ այ գիմացը
սիրդը ու գարշելի բան մըն է սուտ զուրցողներուն բե-
րանը. “Պիղծ են առաջի տեամն ճշթունք սուտք,, .
(Ա-ս-է. ԺԲ. 21.) Ուրիշ աեղ ոլ կըսէ որ սուտը գէշ
ու զցուելու աղո մըն է մարգուս վրայ. “Զար բիծ
ի մարդ՝ ստութիւն,, . (Սէւ. Է. 26.) Ուստի սուտ
զուրցելը չէ թէ մայն մեցք է, այ գէմընել է, հապա-
նակ զցուելի կընէ զմարդն. անարդ բան մըն է, կոր-
ալնցընել կուտայ մարգուս իր պատիւը: Թող լսեն
անոնք որ ազնուական ենք ըսելով կը պարծին, կուզեն

աղնուական ըսուիլ, ու աեղը գալրւն պէս՝ սուտը կը կոտրեն. ըսել է որ անարդ ու վարի աստիճանի մարդ. զիկ են. վասն զի թէ որ իրաւցընէ աղնուական բնութիւն ունենային նէ, ինչպէս կիկերոն ալ կըսէ, սուտ չէին ըսեր: Անոր համար սուրբ գիրքը կըսէ որ ալ աղեկ է ողորմի աղքատն որ ճշմարտախօս է, քան թէ աղնուական մեծատուն մը որ սուտ կը խօսի. “ Լաւ է աղքատ որ գնայ ճշմարտութեամբ, քան զմեծատուն սուտ,, . (Առաջ. իշ. 6:) Բնական կերպով ալ կը տեսնենք սուտ զուրցելուն ինչ անարդ բան ըլլալը. ինչն է որ երբոր մէկուն սուտը կը բռնուի նէ՝ կամը չնայ. կամիարմիր կը կարի. վասն զի կը ճանշնայ որ սուտ զուրցելն անարդ անիրաւ և ամօթալի բան է: Ինչո՞ւ համար է որ մէկուն սուտպուց ըսես նէ՝ այնչափ կը տաքնայ, և իրեն մեծ նախատինք մը կը սեպէ. վասն զի գիտէ որ լաւ մարդու բան չէ սուտ զուրցելն, ու ստատց ըսուիլը՝ գիշ և անարդ մարդ ըսուիլ է: Ի՞նչ կըսեմ գիշ և անարդ. Քն անըն մեր ստատացներուն համար ինչուան ստանային որդիին են կըսէ. ու պտաճառն ալ կուտայ, վասն զի առջի ստատացը ստատանան եղաւ. “ Դուք՝ ի հօրէ ստատանայէ եք... զի ոչ դոյ ճշմորաւթիւն՝ ի նմա... զի սուտ է և հայր նորա,, . (Յան. շ. 44:)

Ուրեմն ինչպէս կըլլայ որ այսչափ սուտ խօսողներ ըլլան քրիստոնէից մէջ, ինչպէս կըլլայ որ առանց խզնմառանք ընելու՝ մէկէն սուտը կը կիսեն: Ամօթ բան, սովոր անհաւատաներուն առջին ալ պտաիւնիս կորպընցուցինք, քրիստոնեաները սուտպուց են՝ կըսեն: Ուրեմն թէ այ գէմ ըլլալուն համար, թէ մեզի ամօթ ըլլալուն, և թէ անհաւատից առջին պտաիւնիս կորսընցընելլուս համար, մէկդի ձգենք՝ առաքելցն ըստածին պէս, մէկդի ձգենք մէյսը առ գիշ մոլութիւնը՝ սուտ զուրցելն, ու ճշմարիտն առանց կեզծաւորութեան ու խարեւութեցներից ուրիշի. “ Վասն որոյ՝ ի բաց ընկեցէք զսութիւն, խօսեցարուք զճշմարտութիւն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրամմ,, . (Եժեւ. դ. 25:)

Բայց ամմն կերպով զցուշանալու համար սուտ զուրցելէն, գիտնալու է որ սուտ զուրցելը՝ չէ թէ միայն խօսով այլ նաև գործքով ալ կըլլայ, չոպա, գործքով ալ մէկը սուտ կընայ ըսել. և ընկերը խարել. զոր

օրինակ մէկը քեզի գրաւանց բարեկամ կը ձեանայ՝ սրտանց թշնամիգ ըլլալով, ասիկոյ դործքով սուտքաւէ է . վասն զի բարեկամ կը կարծես զինքն , ու չէ : Կեղծաւար մարդ մը , որ ինքն ալ գիտէ իր գեշութիւնը . բայց գրաւանց բարեպաշտ ու ջերմուանդ կը ձեանայ՝ որ իրեն համար սուրբ է ըսեն . ասիկայ սուազուցներուն մեծն է , վասն զի արիշները կը խարէ գործքով : Աստիկ ալ երբոր մէկը հիւանդ չէ . և հիւանդ կը ձեանայ . երբոր մէկն ուրիշի գերախտութեանը վայ գըրսուանց արտաւեթի կը ցցընէ . և որտանց կաւրախանայ . և ասոնց նման հաղարումէկ կեղծաւորութիւններ . որոնց համար խզնմանք ընող քիչ կը գտնես , բայց ասոնց ալ ոուտ զուրցել են . և ասոնց համար ալ պատախան պիտի առնել այ :

Խօսքով սուտ ըսելն է՝ երբոր մէկուն միուն ուրիշն է . բերանն ուրիշ , սիրու խօսած էն աւրիշեր է , ոչին տեղն՝ այս կրու , այսին տեղը՝ ոչ : Աս կերպ ուրիշը խօսքով խարելք՝ մէյմը կըլլայ կատակի համար , խնազու և ընկերութիւնն աւրախացնելու համար . մէյմն ալ կըլլայ օգտի մը համար կամ չափիք մը խափանելու . մէյմն ալ երբոր անկէց ուրիշի վնաս կըլլայ . կամ անուանը , կամ կենացն , և կամ անեցածին : Առջնէն ոկրսինք :

Ուրախ զոււրիթ մարդիկներ կան ընկերութիւն զոււար ճացընող , որ չեղած բաներ քովկերնէն կը հնարեն . ու մէկին մէկացն կը պատմէն . հերիք է որ միամիտ մարդ մը գտնեն որ հաւատայ . կուրախանան ու կը պարծին ալ զինքը խներէ լիւան համար : ի՞նչ մեծ քաջութիւն , շինծու բաներ մէկուն մէկացն կըլլացնէլ . առանկ ուսասացներն իրաւն ալ ըսելու ըլլան նէ , արժանի չեն որ մէկն իրենց հաւատայ :

Բայց ի՞նչ կըլլայ եղեր քիչ մը ուրախանալու և ուրիշներն ուրախացնելու համար սուտ մը զուրցելէն . իրաւ սուան է , բայց ուրիշի զեն մը ցըլըոր անկէց՝ կը սեն : — Անանկ է , կըսէ սուրբ Սոփոսինս , ուրիշի վնաս մը ցըլլար . բայց միշտ գեշ է սուտ զուրցելը . իրաւ , մահացու մեղք չէ , բայց միշտ մեղք է : Աւրեմն երբոր մեղք է , երբոր այ գէմ է ըրածդ . ի՞նչպէս կը համարձակիս ուրախանայաւ և ուրախացնելու համար այ գէմ ընել : Երբոր մէկուն վայ սէր ու համարմունք

ունիս , ամենն կերպով կը զգուշանաս՝ որ թե թէ բան մըն աշ իր կամքին դէմ չընես , անանկ չէ՝ ուրեմն թէ որ նոյն զգուշութիւնը չես բանեցներ այ դէմ չընելու , ըսել է որ ան ռէրն ու մեծարակն որ պէտք էր ունենայիր՝ չունիս իր վրայ : Անանկ է նէ՝ ինչ օդուտ ուրիշի վնաս չընելէն , երբոր այ դէմ է ըրածդ . բու անձիգ վնաս է ըրածդ , ու վնաս՝ չէ թէ միայն մարմար , այլ նաև հաղեոր . վասն զի ով որ պղափ բաներու մէջ այ դէմ ընել կը սորմի , թեթև առերը բանի տեղ չի գներ , կամաց կամաց մեծին մէջը կիյնոյ . “ Որ անարդէ զսակաւու , առ փաքր փոքր կործանեսցի , . (Սէր . ժթ . 1.) Եւ առ կործանումը գիտէք ինչպէս կը մեկնէն սուրբ հարք . այ շնորհքէն իյնալ մահուշափ մեղքի մէջ , ու մահուշափ մեղքէն ալ դժոխքը : Ուրեմն ձեզի խրամ ըլլայ , սիրեցի որդիքս , այ հետ խաղալ չըլլար . “ Մի խաբէք , ած ոչ արհամարհի , . ոչ երբէք ուրախութիւն կրնայ ըստիլ , ամեննին ընելու կատակ չէ՝ այ դէմ ընելը :

Օդափ պատճառանքով սուստ զուրցել որ ըսի , կիմանամ ան ստերն որ մեկը զինքը կամ ուրիշն արգարացնելու համար կըսէ , սորիշին շնորհք մը ընելու . չորիք մը խափանելու , զինքը կամ ուրիշը նեղութենէ՝ մը խալբանելու համար : Զոր օրինակ զաւակ մը , ծառայ մը կամ ազախին մը աանը մէջ բան մը կը կսարէ , պակսութիւն մը կընէ , և եաքը վախէն որ չըլլայ թէ շեխ լսէ՝ կուրանայ ըրածն , ու խել մը ստեր կը զուրցէ : Հիմայ ըսէք ինծի , խելք է ըրածը . քիչ մը յանդիմանսաթիւն չիլսելու համար՝ պղափ պատիժ մը մկրելու համար , այ դէմ ընել՝ որ շատ աւելի ծանր պատիժ կրնայ տալ . պակսութիւն մը ծածկելու համար . անկեց շատ աւելի մծը գործել՝ ինչպէս է այ դէմ ընելը : Աշեկայ զինքն այսէ վեր գնել է , ած բանի տեղ չի դնելով՝ զինքն արգարացնելու համար . աեսէք ինչ անիրառութիւն կընէ այ ատանկ ընողը : Չէ , սիրելի որդիքս , չէ . թէ որ կրնաք կերպով մը՝ առանց ուրիշի վնաս ընելու՝ լոել , ոչ չէ ըսել՝ ոչ հա , ինչ որ է նէ . իսկ թէ որ չէք կրնաք , համբերութիւն . պէտք է ճըմարփան ըսէք , խոնարհիք , խոստավանիք ըրած պակտութիւննիդ , խոստանաք մէյմին ալ չընելու , ասանկով հոյր ըլլայ՝ տէր ըլլայ՝ կը զիջանի և կը ներէ : Բայց չէ

ներեր, կանչուըրուտեր և յանդիմաներ է. պէտք է այ միրոյն համար հարերեք. ասանկով սուտ չիզուրցելէն ՚ի զատ, մեծ արգիւնք ալ կը վաստըկիք. Աս բանս տւելի Հեղի կըսեմ, մանչ և աղջիկ զտւկըներ, որ ատանկ մէկէն տաերը կը կոտրանք ճեղ արգարացնելու համար :

Ձեզի ալ, հայրեր ու մայրեր, Պլուտարքոս Փիլիսոս. փային ըստածը կըսեմ. “ Զաւկընիդ վարժեցուցէք որ սուտ չիզուրցեն, զասն զի սուտ զուրցելն անարդ սիստ մըն է՝ ուսկից ամմնէքը պէտք է զզուին,,,: Բայց ի՞նչ պէտ կըլլայ վարժեցնել որ սուտ չիզուրցեն։ Ըստ հայրեր ու մայրեր կան որ զաւկընին գաւառթ մը կամ պնակ մը կոտրէ, աղայական պակսութիւն մը ընելու ըլլայ նէ, մէկէն կը պատժեն զինքը. կը պառան կը կան չուըստեն, կը ծեծեն անխնայ. ատիկայ կըթելու կերպ չէ, ստիպել է զիրենք որ ծեծէն խալքսելու համար՝ սուտ զուրցեն։ Զիրենք վարժեցնելու համար որ իրաւն ըսեն՝ պէտք է նախ սորվեցնել որ Շշմարտութիւն այ իիստ հաճոյական բան մըն է, և ով որ Շշմարիս կը խօսի՝ զած կը փառաւորէ. և արքայութեան համար արդիւնք կը վաստըկի։ Երկրորդ՝ պէտք է սորվեցնել իրենց որ սուտ զուրցելն ի՞նչ գէշ ախտ է, սուտ զուրցողները լաւ մարդիկ չեծ, սատանային որդիքն են, այ գէմ կընեն, ու հօրերնուն մօրերնուն տալու պատիժեն շուա աւելի ծանր պատիժ կընդունին այս։ Երրորդ՝ պէտք է խոստանալ իրենց որ իրաւն ըստ ատեննին. թէ և յանցաւոր ալ ըլլան նէ՝ չեք պատժեր զիրենք. կը ներէք. և ատանկ ըրէք. ներեցնէք միշտ իրենց երբիր իրաւը կըսեն. Զեմ ըսեր որ չիխրատեք իրենց պակսութիւները. հասկըցուցէք ըրածնին գէշ ըլլալն. յանդիմանեցէք ալ. բայց երբոր իրաւը կըսեն ու կը խոստավանին ըրածնին, մի պատժէք զիրենք. ներեցնէք գիտէք երբ պէտք է պատժէք. երբոր սուտ կը զուրցեն, ան ատեննը մի ինայէք. ասանկով ատեննէք որ ի՞նչպէտ Շշմարտութիւն սիրելի կըլլայ իրենց, ու սուտն ատելի. ու բարի կըթութիւն կառնեն, Շշմարտիսոս մարդիկ կըլլան։ Նմանապէտ մեծաւորներն ալ ատանկ պիտի ընեն իրենց հպատակացը, տէրեւն ալ իրենց ծառաներուն. երբոր Շշմարիտը կըսեն՝ յանցաւոր ալ ըլլան նէ՝ պէտք է ներեն, կարենից ըլլան. իսկ երբոր

ոահերնին կը բռնեն , քանի մը անդամ զիրենք խրտաեւէն և ոքը՝ թէ որ չեն շխակուիր նե , պէտք է պատժեն զիրենք կամ վարնոտեն :

Ասոնք աղեկ , բայց երբոր սուտ մը ըսելով բարիք մը կրնամ ընել , եղբայրսիրութիւն կը լլայ , մեծ չարիք մը կը խափանեմ : ինչո՞ւ չիկոնամ պիտոր ըսել : Անգուծ հայր մը զաւեին դլուիր պատաէ պիտոր՝ թէ որ դիտայ անոր ըրած մեկ պղտի պահութիւնը . կը ծածկեմ , չէ մը կըսեմ , մեծ անկարգութիւն մը կը խափանեմ : Տան մը մեջէն խաղաղութիւնը բարձուեր է կասկածի մը համար՝ մէկզմէկու միտք կուտեն . սուտ մը կըսեմ , խօսքիս կը հաւտան , զամմենքը կը հանգարանցնեմ . ինչո՞ւ պիտոր ջսեմ . դէւ ջընելէն 'ի զատ , խիստ ալ աղեկ բարեգործութիւն մը կընեմ : —

Հասկըցայ ըսածգ , սուրբ Օգոստինոսին ըրած իպնդիրն է : Անօրէն գատաւոր մը կուղէ անմղին մէկը սպաննել տալ , բայց չէ գիտեր ուր ըլլալը . քեզի կը հարցընէ . թէ որ յայտնես ուր ըլլալը նէ , անմղ մարդուն մահուանը պատճառ կըլլաս . իսկ թէ որ չէմ գիտեր ըսես , սուտպրուց կըլլաս . ինչ պէտք է ընես : Խոր պատասխանն ասանկ կուտայ սուրբ վարդապետը . Պէտք է ըսես , գիտեմուր ըլլալը . բայց չէմ կրնար յայտնել : Ետքը ալ սուկալի խնդիր մըն ալ կը դնէ նոյն սուրբ վարդապետը : Դնենք սր անկնունք տղայ մը մեռնելու փայ է , առանց սուտ մը ըսելու և պահպանները խարելու՝ անկարելի է միրտելը . կրնայ մէկն առ սուտը զուրցել : Զէ , չի կրնար , կըսէ . պէտք է թողու սր առանց միրտութեան մեռնի աղան : Դնենք ալ որ մէկ սուտ մը զուրցելով՝ անթիւ անհամար հեթանոսներ ու մեղաւորներ առ ած գառնան պիտոր . և ոչ ան ատենը կրնայ մէկն առ սուտը զուրցել : Դնենք որ սուտ մը զուրցելով՝ բոլոր քաւարանին հոգիները կը խալքին աքայութիւն կերթան . բայց առ սուտն ալ չէնք կրնար զուրցել : Տեսէք ուրեմն որ կրնայ սուտ զուրցութիւն անկարգութիւն մը խափաննելու , բարիք մը ընելու համար : Գիտէք ինչու . վասն զի սուտն ըստ ինքեան իր բնութենէն՝ դէւ բան է . ուստի ամեննին չի կրնար մէկը դէւ բան մը ընել , կըսէ Պօղոս առաքեաւ . որպէս զի անով բարիք մը ըլլայ : “Արասցուք զար , ու եկեսցէ բարի ,, . (Հասմ . դ . 7 .)

Սուրբ գլուխն պատմութիւն մը պատմեմ, որ խելուր-նիդ պառկի: Գիտէք որ հին օրէնքին մէջ խոզու միս ու-անըն արդիլած էր, ինչպէս որ ինչուան հիմայ ալ չեն ուսեր Հրեաները: Եղիշաղար սուրբ ծերունին որ մա-կարայեցոց պատմութեան մէջ անանկ անուանի է, երբոր Անտիռոս բանաւորը ստիպեց զինքն որ կամ ու-առէ, կամ չէ նէ՝ սպաննեն զինքն, յանձն առաւ որ մա-նի քան թէ այ գրած օրէնքին գէմ ընէ: Ան առենք ումանք ցաւելով իր զիան, իրաւ տուին որ քիչ մը ու-րիշ հասարակ միս ուսե՞ ձևացնելով որ խոզու միս է կերածն, և ասանկով մահուցնէ խալլոսի: Ի՞նչ կրունք. կեանքն ապրեցնելու համար սուա կերպ մը պիտօք բանեցներ: բայց առաքինի ծերն որ այ օրէնքին վրայ կը մեռնէր, ըստու բնչպէս, ութասուն ատրուան ծեր մը կուզէք որ ասանկ խարէութիւն ընէ, և գայթակ-ղութիւն տայ ուրիշներուն: չէ, ատտնկ վատութիւն վրառ չեմ տաներ, աւելի կրնարեմ մեռնից: Եւ իրա-ցնէ շիկերաւ, ցըրաւ առ խարէութիւնն, և առօք փա-ռաք մեռնելին յանձն առաւ, մեծ օրինակ մը ձգելով իր առաքինութեամբը:

Ուրիշ ազուոր օրինակ մըն ալ մափէ ըրէք և կեղեցական պատմութենէն: Մարտիմանոս կայսեր քրիստոնէից գէմ ըրած հալածանքին ատենը՝ սուրբ Անթիմոս Կի-կոմիդեայ եղիսկոպոսը քաղցէ քաղցը կերթար սիրո կուտար ու կօգնէր հալածեալներուն, և իրենց հոգեոր ու մարմնաւոր պէտքը կը հոգար: Օր մը կայսեր զբու-զինքը բանելու կելլեն, ու վինարուելու ատեն պատմ-մամբ իր կեցած տունը կը մանեն: բայց զինքը ցիճանց-նալով, նախ քիչ մը կերակուր կուզեն ուսանլու: Ան-թիմոս իրենց սեղան կը պատրաստէ, և ինքը կը ծառայէ իրենց, կարծես թէ հրեշտակներ, իր առան եկած ըլ-լաբին: Անոնք սեղանին վրայ մէկմէկու հետ խօսածնին ան էր որ բնչպէս կրնային գտնել Անթիմոսը: Իսկ ին-քը կըսէր: Հիմայ հանգիստ կերակուրնիդ կերէք, մի մտածէք, վինարուածնիդ ես ձեր ձեռքը կուտամ: Եւ իրաւցնէ սեղանէն ելածնուն պէս՝ Անթիմոս զիմոց-նին կեցաւ և ըստու: վինարուածնիդ ես եմ, բանեցէք զիս: Աս որ լսեցին զինուուրներն, ապշեցան մատցին: այնչափ աղէկութիւնը աեսնելէն եղաց, ձեռուընին առաջ կերթար որ բռնէին զինքը: ուստի ըստն իրեն.

Աղնիւ ծերունի, փախիր ու պահուըտէ, ետքը մենք կայսեր կըսենք որ չիրցանք դանել ու բռնել զքեզ: Պատասխանեց Անթիմոս. Քաւ լիցի որ թող տամ ձեզ իմ պատճառաւ սուտ զուրցելու. չէ, իմ կեանքս ոյնչափ չաժեր որ իս ազատելու համար սուտ զուրցեք: Եւ իրենց հետ գնաց, մարտիրոս եղաւ, չէ թէ հաւատքի համար միայն, այլ նաև սուտ չիզուրցելու:

Աս բաները լսելէն ետքը՝ դեռ կրնայ մէկն օրինաւոր սեպել սուտ ըսելը՝ բարիք մը ընելու կամ չարիք մը խաչանելու համար. չէ, չէ, ատիկայ ըսել է որ “Արացուք զզարն, զի եկեսցէ բարի,, : Բայց դոնէ չի կրնար մէկն՝ անանկ դիպուածներու մէջ երկդիմի խօսքեր բանեցնել: Ասոր պատասխանը դիմացի կիրակինիս եկեք որ լսէք. եկեք որ ձեզի սորվեցնեմ ինչպէս կրնայ երբեմն մարդ առանց սուտ ըսելու՝ իրաւը ծածկել. ու միանդամայն վնասուկար ստերուն ու սուտ վկայութիւն ընելուն վրայ ալ խօսիմ: Հիմակու հիմայ մաքերնիդ պահելու բանն աս է որ սուտը մարդուս վրայ դէշև անարդ բան է. “Չար բիծ ‘ի մարդ՝ ստութիւն,, :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԿԱ.

ԵՐԻՇԻՆ Խօսւերա, Քառակար սուերա և սուդ վայսուեւն վրայ:

(Օ արմանէք կերենայ որ՝ ամենէին մէկ պատճառաւ մը սուտ չիկրնայ զուրցուիլ, և ոչ մեծ չարիք մը խափանելու համար, ինչպէս անցած կիրակի ձեզի ցցուցի սուրբ Օդոսակնոսին խօսքերովը: Զարմանէք կերենայ, բայց աս ասանկ է. վասն զի թէ որ տեղ մը օրինաւոր բան ըլլար սուտ զուրցելը նէ, ած կարենար պիտօր ստութիւնը հաստատել. թէ որ կարենար հաստատել նէ, ինքն ալ պիտօր կարենար սուտ զուրցել. թէ որ ինքն ալ կարենար սուտ զուրցել նէ, ուրեմն բոլորովին ճշմարտութիւն չեր ըլլար, ուրեմն ած չեր ըլլար. վասն զի մէկ կատարելութիւնը պակաս կըլլար: Մէջ մըն ալ թէ որ աղեկ մասածելու ըլլանք նէ, ասկէց ար-

գար՝ ասկեց խելքի յարմար ու մարդկային ընկերութեադակար օրէնք չի կրնար ըլլալ։ Թէ որ հրաման ըլլար սուտ գրուածքներ՝ սուտ գրամմեր բանեցնելու, ի՞նչ կրլար աշխըրքիս վիճակն, ի՞նչպէս կրնար գիմանալ վաճառականութիւնն ու ընկերութիւնը. մէկը չէր ընդուներ ուրիշի ըրած թուղթգիրն ու կտակը, մէկը չէր կրնար առուտուր ընել վախէն որ ցիխաբուի։ Անանկէնէ, ընկերութեան մէջ խօսք ըսածդ ալ թուղթգիր ու գրամ մընէ. Թէ որ հրաման ըլլար սուտ զուրցելունէ, մէկը չէր կրնար վասահիլ ուրիշի խօսքին, մէկը չէր կրնար բանի մը վայ ապահով ըլլալ, ոչ գատաւոր մը և ոչ մէծաւոր մը կրնար ճշմարտութիւնն իմանալ՝ չարիքը խափանելու և բարիքը առաջ տանելու, ամեն տեսակ խարեւութեան ճամբայ կը բացուեր, ու մարդկային ընկերութիւնը Բարիլոն կը գառնար։ Ցեսէք սւրհմն որչափ հարկուար էր առ պատուիրանքն որ անտուեր է մեղի։ Խրաւ՝ դիպուածներ կրլլան որ ամենեին պէտք չէ ըսել ճշմարիտը, վասն զի աղէկ չէ որ ուրիշները մեր ամենն բանը գիտնան, ու չառ բան ալ պարագան ենք ծածկելու. զոր օրինակ գիտես որ մէկն ուրիշի հետ մեղք մը գործեր է, հետաքրքիրին մէկը կուգայ բերանդ կը փնտառէ որ իմանայ, բայց մեղքը գեագուրս ելուծ յայտնուած չէնէ. գուն չես կրնար յայտնել. բամբասանք կրլլայ։ Ասանկ ալ մէկը քեզի իր գաղտնիքը կը վստահի, գուն չես կրնար ուրիշի յայտնել. Նմանապէս կրնայ ըլլալ որ մէկուն քովս ստակ ըլլալն իմացուի նէ, կեանքը վստանգի մէջ ըլլայ. Կամ պաշտօնի մը եանէ ըլլալն իմացուի նէ, թշնամի ունի որ արգելք կը դնէ։ Ուրիմն ասանկ գիպուածներու մէջ մէկը հարցընելու ըլլայ նէ, մանաւանդ հետաքրքիրներէն մէկն որ կարծես թէ գատաւոր են և ուրիշները քննելու պաշտօն ունին, ասանկներուն ձեռքէն ի՞նչպէս պիտօր խալքինք առանց սուտ զուրցելու։ Սուլը Սգուինացին կը պատասխանէ որ տասնկ դիպուածներու մէջ կրնանք խոհեմութեամբ ծածկել ճշմարտութիւնն երկդիմի խօսքերով։

Բայց ի՞նչպէս կարելի է խալքսիլ անանկ հետաքրքիրներուն բանեցուած հնարքներէն, որ բերնեդ բան որտալու համար հազարումէկ հարցմունքներ կընեն, ինչուան աշքիդ շարժմունքէն և երեսիդ գոյնէն բան

կը հասկընան, քիչ մը կենաս կամ անորոշ խօսք մը ըսելու ըլլաս՝ անանկ նեղը կը խսթին որ պէտք կըլլայ կամ սուտն ըսել և կամ ծածուկդ յայտնել: — Խրտէ, կան ատանկ մարդիկ, պարոններ ու խաթուններ, որ իրենց պէտք չեղած բանին ետևէն այնչափ կիյնան որ շատ անգամ մեղքի պատճառ կըլլան, կամ սուտ զուրցելու և կամ պէտք չեղած բանն յայտնելու: Առանկները գիտնան որ իրենց հետաքրքրութեանը պատճառաւ ըսոււած ստերուն, եղած բամբասանքներուն ու հաւատարմութեան գէմ մեղքերուն, պատասխան պիտոր տան այ: Ուրեմն ասանկներուն ձեռքէն ի՞նչ պէտք կրնանք խալբախ առանց սուտ զուրցելու կամ պէտք չեղած բանը չիյայտնելու:

Թէ որ պարզ հարցմանք մըն է ըրտծնին, պատասխան չիտալէն աղէկը չիկայ. պէտք է վարպետութեամբ մը խօսքը փոխել, ուրիշ բանի վրայ խօսել. ասանկով թէ որ քիչ մը խելք ունին նէ, մէկէն կիմմանան որ չես ուզեր առ բանն ըսել իրենց, և ալ ետևէ չեն իյնար: Իսկ թէ որ անանկներէն են որ նորէն նորէն հարցմունքներ կընեն, քեզ նեղը կը խոթեն, կարճ խօսքով կրնաս ըսել որ իրենց պէտք չեղած բանին հետաքրքրութիւն ցընեն: Բայց թէ որ անանկ անձինք են որ չի կրնար իրենց առ խօսքը զուրցուիլ, ի՞նչ պիտի ընես. ան առենց սուտ չիզուրցած ճշմարտութիւնը ծածկելու համար՝ կրնաս երկդիմի խօսքեր բանեցնել, երկու կերպ նշանակութիւն ունեցող պատասխաններ տալ, միտքդ ամփոփելով:

Միտք ամփոփել ի՞նչ ըսել է. ըսել է որ մէկն ըսած խօսքին առջի և դիւրին նշանակութիւնը կը թողու, և մաքէն ուրիշ երկրորդական նշանակութիւն մը կուտայ ըսածին: Թէ որ առ երկրորդական առուած նշանակութիւնն անանկ ատարբեր է ըսածէն որ լսողն ամենեին չի կրնար հասկընալ, սուտ կըլլայ և հրաման չիկայ զուրցելու. զոր օրինակ մէկը կը հարցընէ քեզի որ քանի՞ տարուան ես. իսկ գուն թէ և երսունըհինդ տարուան ես. բայց երսուն տարուան եմ կըսես՝ միտքդ գնելով որ գեռ քառսունին չես հասած: Ատիկայ անանկ միտք ամփոփել մըն է որ գիմացինդ չի կրնար ամենեին հասկընալ, ու սուտ կըլլայ ըսածդ: Իսկ թէ որ Երկրորդական առուած նշանակութիւնն անանկ է որ ըսողին կամ

ատենին կամ աեղւոյն պարագաներէն կամ սովորական ըլլոլէն՝ գիմայինը կրնայ հասկընալ, աս կերպը սուս չըլլար, և երբոր մէկը պատճառ մը ունենայ նէ՝ կրնայ բանն ընել. զոր օրինակ բան գործք ունեցող անձինք՝ պարապ այցելսւթեան համար եկողներուն, առւնը չէ ըսել կուտան ծառային ձեռքովք, մոքերնին գնելով որ ատեն չունին, անօգուտ այցելսւթիւններ ընդունելու համար տաւնը չեն: Առիկայ սուս չէ. կրնայ բանեցուիլ. ինչու որ սովորութիւն եղած է առանկ պատասխանեցն, և ատենին աեղւոյն և անձին պարագաներէն կրնայ խմացուիլ որ առւնն է և չի կրնար մորդ ընդունիլ: Անոր համար կըսէ սուրբ Օգոստինս որ “ Թէպէս ամմին սուս զուրցող Շշմարատութիւնը կը ծածկէ, բայց ամմինքն որ Շշմարատութիւնը կը ծածկէն՝ սուս չեն զուրցեր, ”:

Աս կերպը բանեցնելուն օրինակը չէ թէ միայն այց վարքերուն մէջը կը աեսնենք, ոյլ և Ք՛ տէրն մըր որ բոլորովնն Շշմարատութիւն է՝ ինքն ալ բանեցուց առ կերպն իր առակներուն մէջը, որ միշտ մատասր նշանակութենէն ունէին, առջի և նիւթական նշանակութենէն տարբեր: Կաև երբոր առաքեալները Ղաղարոսին համար հարցուցին որ ինչպէս եր, թէ և դիտէր որ մեսած եր, բայց ըստաւ. “ Ղաղարոս բարեկամ մեր ննջեաց, ”. (Ղ. ժ. մ. 11:) Լողիները կարծեցին որ քնոյ վրայ կը խօսէր, բայց իր միաքը՝ մասաւեսել եր:

Մակարայեցւոց գորքին մէջ ալ Ըամունէին համար կը կարդանք. (ո՞հ ինչ բարեպաշտ խաթուն մըն է Ըամունէ, ինչ կարգէ գուրս կարիճութիւն ցցուց.) առանելով որ իր ախրելի զաւկըները՝ և օթն ալ մէկմէկու եակէ կըսպաննէին մարտիրոս կընէին. լոլու աեղք՝ կտրիճ մարդու մը պէս զիրենք յորդորեց որ տմմն տանջանք՝ ինչուան մահ ալ աշուշնին առնեն քան թէ այ տուած օրէնքին գէմ ընեն՝ ինչպէս որ Անտիքոս բռնաւարը զիրենք կըստիպէր: Երբոր վեցն ալ սպաննեցին և և օթներորդն ամմնէն պղտիկը մաց. Անտիոքոս կանչեց մայրերնին և ըստա որ գոնէ մէկհատիկ մմացած զաւակն ապրեցնէ, խրատ տայ իրեն որ հնազանդի ու մեռնելէն խալքու: “ Ազաշէր լինել պատանւոյն՝ կենաց նորին խորհրդական, զի գրկեացի, ”.

(բ. ՄՇ. է. 25.) Մայրն ալ հա ըսաւ , յանձն առաւ
որ խօսի . բայց Անտիքոս մարմնաւոր մահուընե խալք-
սկելու վրայ կրսէր , Ըամունէ հոգեոր մահուան վրայ
առաւ ըսածն ու գնաց թագաւորին ուզածին բոլորու-
մին ներհակ խրապը տուաւ զաւկին , որ այ հնազանգի .
Անտիքոսի անօրէն հրամանին մտիկ շընէ : Սոււ էր
ըսածը , խարէութիւն էր ըրածը . չէ , այլ խիստ վար-
պետ ու սուրբ հնարք մը՝ որ հարկը կը պահանջէր :

Սխանկ ալ ուրիշ սուրբեր պէտք եղած տեղը նոյն
հնարքը բանեցուցին : Սուրբ Աթանասին թշնամիները
դիմքը բանելու ելեր էին , ու ճամբան զինքը ցիճանչ
նազարէ հարցուցին իրեն . Աթանասը տեսար , հեռուն
է : Ինքն ալ պատապանեց որ հեռու չէ , շուտ ըրեք
հասէք : Սխանկով երբոր անոնք անցան գնացին , ինքը
խաղսեցաւ ձեռուուն : Սրբուհին Եղիսարէթ Փոր-
թագէջներուն թագուհին գողնոցին մէջ ստակ լցու-
ցած կերմար աղքատներուն բաժնելու . մէյմըն ալ
յանկարծ թագաւորը դիմացն ելաւ ու հարցուց որ
ի՞նչ էր գողնոցին մէջինը : Թագուհին գիտնալով իր
երկանց բնութիւնն որ չէր ուզեր իր այնչափ ոզօրմու-
թիւն ընելը . քիչ մը ծագիկ կը տանիմըսաւ՝ իմանալով
որ իրաւ եղացյրափրութեն ու ոզորմութեան ծաղիկներ
էին տարածը : Թագաւորը տեսնել ուզեց . ան ատենն
ած ալ հրաշք ըրաւ որ իրաւցընէ ստակները ծագիկ
գործան : Սառնց նման ուրիշ շատ աղոտոր պատասխան-
ներ ալ առաւծ են սուրբերն , առանց սուստ զուրցելու՝
ճշմարտութիւնը ծածկելով , ուր որ հարկաւորութիւն
մը կամ օրինաւոր պատճառաւ մը կար : Վասն զի ուր որ
պատճառաւ մը ցիկայ նէ , պէտք է յայսնի ըսել ճշմա-
րտան , ինչպէս ԳՅ տէրն մեր կը հրամանէ . “ Եղիցի ձեր
այսն այո , և ոչն ոչ , . (ՄՔ. Ե. 37.) վասն զի ճշ-
մարտափոսութեան առաջինութիւնը պէտք է որ քրիս-
տոնէին վրայ փայի . իսկ ուր որ օրինաւոր պատճառ-
մը կայ ճշմարտութիւնը ծածկելու . շարիք մը խափա-
նելու համար կամ բարիք մը ընելու , ան ատենը կրնայ
մէկն երկդիմի խօսքեր բանեցնել՝ առանց սուստ զուր-
ցելու :

Ուրիշ բան է երբոր հարցնողն իրաւունք ունենայ
դիմանալու ան բանը . զոր պինակ թէ որ մեծաւորն է
հարցընողը , պէտք է որ հպատակն առանց երկդիմի

իոսքերու՝ գիտցածն ըսէ . վասն զի հնազանդութեան պարագն է . ասանկ ալ երբոր գասաւոր մը դասաւանի վերաբերեալ բան մը կը հարցընէ մէկուն , պէտք է որ գիտցածն ըսէ յայտնապէս . վասն զի արդարուին ու հասարակաց բարիքն ասանկ կը պահանջէ , որպէս զի յանցաւորը ճանցուի և պատճուի՝ ուրիշներուն օրինակ ըլլալու համար , և արդարը խալքոի : Նմանապէս երբոր մէկը հաւատքի վրայ կը հարցուի , երկդիմի պատասխան չի կրնար տալ , պէտք է որ յայտնի կեր . պոզ դաւանի ճշմարառութիւնը , վասն զի հաւատքը ոչ ներսուանց և ոչ գրսուանց կրնայ մէկն ուրանալ : Ասանկ ալ գաշնագրութիւններու մէջ յայտնի պէտք է իսօիլ . չէ նէ , հաղարումէկ խարէռութիւններու ճամբայ կը բացուի :

Սուտ զուրցելու վրայ ունեցած տարակոյսնիդ բոլորն ալ լուծեցի . հիմայ կը մնայ որ ան ստերուն վրայ ալ խօսիմ , որոնցմով ուրիշի անուանը կամ կենացը կամ ունեցածին վնաս կըլլայ : Ասոնցմն քրիտառնեայ մը պէտք է սարսափի : Ո՞րչափ կըլլայ որ մէկուն վրայ զսպարտութիւն մը ընելով անունը կը կոսրի , որ բոլոր աշխարքիս հարստառութիւններէն մնձ է . և պաշտօնէ մը կամ բազգէ մը կը զրկուի , որ ունէր կամ ունենար պիտոր : Ո՞րչափ կըլլայ որ զաւակ մը ծառայ մը աղախին մը դիրենք արդարացըննելու համար՝ անմազի մը վրայ կը ձգեն իրենց յանցանքն , ու պատճառ կըլլան անոր պատիժ կամ մահացուցմունք քաշելուն : Ո՞րչափ սուտ ամբաստանութիւններով բանա գացողներ ու մեռնողներ ալ կըլլան : Ո՞րչափ կըլլայ որ զրպարտութիւն մը քսութիւն մը ընելով ընտանեաց մէջ խռովութիւն կիյնայ , աանը մնջէն խաղաղութիւնը կը վերնայ , կռիւներ կը ծագին , մէկդմէկ զսրնել վերաւորել և ինչուան մարդասապանութիւններ ալ կըլլան : Ո՞րչափ կըլլայ որ առուտուրի մէջ սոււ զուրցելով ծանր վնաս կըլլայ ուրիշի : Ասոնք պղզի մէջքը կը սեպէք . ծանր ու մահացու մազքեր են , թէ որ ելլած վնասը թեթև բան մը չէ , կամ ակամայ բերնէ իսախած սոււ մը չէ : Ասոնք անանկ ստեր են որ մարդուս հոգին կըսպաննեն , ինչպէս որ սուրբ գիրքը կըսէ . “ Բերան սատիսս սպանանէ զանձն , . (Խառ . ա . 11 .) Ասոնք անանկ ստեր են որ զուրցողներն ան

գժափք կը խրկէ . “ Կորուսանես զամննեսեան՝ որք
իստին զառւա , , . (Աշմ . Ե . 7 .) Խնչպէս Յոհաննէս ա-
ւետարանին ալ յայտնութեան մէջը կրսէ որ բոցէ լճի
մը մէջ տեսաւ սուտպուցները . “ Եւ ամենայն սորոց ,
որոց բաժինն իւրեանց ՚ի լճին այրեցելով հրով և ծծը-
բով , , . (իմ . 8 .)

Թէս որ ասանկ մեծ մեղք է ֆնասակար ստեր զուր-
ցելն , և ուրիշի վնաս ընող սուտպուցներուն պատիժն
ասանկ սոսկալի է , . Հապա ո՞րչափ աւելի սոսկալի պի-
տոր ըլլայ անսոնցն որ սուտ վկայութիւններ կուտան
անմէջին գէմդատաւառի խաչին՝ որ այ տեղը կը բռնէ .
և ալ սոսկալին ան է որ երգումով ած վկայ կը կանչեն
ըրած զբարդութիւններնուն : Երկրորդ պատուիրանքին
վկայ խօսած ատենս ըսի ինչ ծանր մեղք է սուտ եր-
դաւմը : Անանիա և իր կնիկը Սարիրա սուրբ Պետրոս
տուքելցին առջին սուտ մը զուրցելնուն համար , մէկէն
մեռան ինկան իր գիմացը . Հապա ի՞նչ պատիժ պիտոր
քաշեն անդին . (թէ որ հոս ալ չիքաշեն նէ ,) անոնք որ
չէ թէ միայն սուտ կը զուրցեն , այլ նաև սրբապղծու-
թիւն ընելով կը յանդդնին այ անունն անարգել . և
անով իրենց ըրած սուտ իրենց ըրած զբարդութիւն
հասաւատել , ծանր վնաս ընելով ուրիշն : Եկուր նայէ
որ կը դանութին ասանկ անօրէն մարդիկ որ կամ բար-
կութեան , կամ նախանձու , կամ մնծի մը չէ ըսել չի
կրնալնուն համար , կամ պարզէ մը առնելու համար
կը յանդդնին սուտ վկայութիւն տալ , և երգում ալ
ընել անոր վկայ , ուրիշի վնաս հասցընելով :

Մարգուն սոսկալը կուգայ սուրբ գրքին մէջը կար-
գալու ատեն որ ինչպէս ան երկու անզդամ և անամօժ
ծերերը իսեզմ Ըուշանին պարկեցուութեանը վկայ ան
զբարդութիւնն ըրին : Կատաղուծ էին իրեն գէմ որ ին-
չո՞ւ չուզեց իրենց անօրէն կամքն ընել . ուստի սիսրնին
հանելու համար գնացին ան ամօթալի յանցանքը գրին
իր վկայ սուտ տեղն , ու հասաւատեցին ալ որ իրենց
աչքովը տեսեր էին . անանկ որ իսեզմն ապացոյց մը
ըունենալով իրենց սուտը գուրս հանելու , պէտք եր
զինքն սպանեցին : Ողորմելի՞ բան . անմեզ ըլլալ , ու չի-
կրնալ ցցընել իր անմնպութիւնը . պարկեց ըլլալ , և
անամօժի տեղ անցնիլ . իր պատիւն ալ կորսղնցնել
կենացը հետ՝ երկու սուտպուցներու համար . ի՞նչ

անիրաւութիւն : Բայց անանկ նեղութեան առեն ու : Ուշ աեղաց օգնութիւն մը չըլլալով , ած օգնեց իրեն . բազմութեան մէջէն աղայ մը՝ որ Դանիէլ մարդարէն էր՝ ձայնը վերուց , երկու խօսքով ապացուցուց ծերե : բուն ըստած սոսան , և ան մահուան վճիրն որ Ըուշանին գէմ արուած էր՝ իրենց վրայ գարձնել առւաւ . և խաղը ու խայտառակ մահուամբ սպանուեցան : Անսանկ վկայութիւներ տուող չեն գտնուեիր արգելք բրիտանէից մէջ ալ , որ կրքերնէն կուրցած ինչ պապարտութիւն ըսես՝ կընեն , և երգումով ալ կը հաստատեն . բայց գիտնան որ ետքը ետքը արդար գտառաւորին առ չեն իրենց սոււն յայտնուի պիտար . անմեղ պատիւի պիտար . և իրենք յաւիտենական պատիւ պիտար սենան :

Ուրիշ անօրէն զբարսութիւն մնն աշ պատմեմ նր գլուխէն : Նարովմ անունով մէջն աղուոր այդի մը ունեցը Աքաար թագաւորին պարապին մօտ : Թագաւորն ու զեց որ գնէ այդին , կամ ուրիշ այդի մը ասյ տեղը : Նարովմ կը ցատիմ որ չեմ կրնար ծախել ըստա . վտան զի պապերէս մնացած յիշտակ մնն է ինձի : Թագաւոր . ըին անանկ գժարն եկաւ աս խօսքէն որ ոչ բան մը կըրնար ոււաել և ոչ քնանալ արամութենէն : Ան ատենն Յեղարել անօրէն թագուհին իմանալով իր երկանը արամութեան պատճառն , ըստա իրեն . կամէ որ այդիի մը համար այդչափ արտօնի . ատանկ է նէ ինձի թող , քանի մը օրուան մէջն այդիին աեր կըլլա : Ի՞նչ ըրաւ անզգամ թագուհին , գիտէք . քաղքին գտաս . որներուն թուզմ մը գրեց որ երկու սոււ վկայ գըտնեն ու Նարովմի վրայ յանցանք մը ձգեն : Դատաւոր . ներն ալ թագուհին կամքը կատարելու համար երկու հոգի կամ կաշառեցին կամ վախցուցին , սուս վկայել տուիին որ Նարովմ այ և թագաւորին գէմ հայհայտնի լրեր եր . և աս յանցանքին համար պինքը բանեցն . բանտ գրին , այդին ու բոլոր ունեցածն առին , անունը կոարեցին , ու քարկոծել առւին զինքն սպաննեցին : Ասանկ են աշխըրքին բաները , միրելի որդիես . բայց ի՞նչ եղաւ ետքը Աքաարին և Յեղարելին , ասանկ անօրէն կերպով առած այդինին կրցան վայելել . մէկէն հաստաւ Եղիս մարդարէն , և այ կողմանէ երկուքին ալ մսէ սպառնացաւ , և անանկ մահ որ մարմիննին չեն .

բուն կերակուր պիտոր ըլլար, ինչպէս որ եղաւ : Բայց եկուր նայէ որ որչափ Աքտաբներ որչափ Յեղաբեներ կան հիմայ ալ աշխարքիս դրայ, որ կամ վախցընելով. կամ սարկի ուժով, ոռւա վկայութիւններ ձեռք կը ձգեն. որչափ քրիտոննեաններ կը դառնուին Նաբովթին սուա վկաներուն պէս, որ բարեհամութեան համար. կամ ստակ ձեռք ձգելու, կամ առաջ երթալու յու սով, սուա վկայութիւններ կուտան : Ի՞նչպէս իրաւ խօսք է սուրբ գրքին ըսածն որ “Արծաթոյ լուիցէ ամենայն ինչ”, . (Ժող. Ճ. 19:) իրաւցնէ, մանաւանդ հիմակուան տաենս, սարկով և ընծաներով ինչ վկայութիւններ առաջ կը հանու ձգել : Բայց ստանկ վկայութիւնները թող աղէկ մողերնին բերեն սուրբ գրքին ըսածը թէ իրենց յաւիտենական կորսուա կը պատրաստեն . “Վկայ սուա կորիցէ,, . (Առաջ. խո. 28:)

Անանկ է նէ, սիրելի որդիքս, քիչ մը աւելի զջու շամիւն ընենք խօսելու ատեն . ու թէ որ այ վիառքը, մը հոգւոյն օգուտը, մը բարի անունը կուզենք նէ, հեռու կենանք ամմնն աեսակ ստութենէ : Զգուշանանք կատակի կամ օգտի համար սուա զուրցելին . վասն զի ուրիշ օգուտ ալ ընենք, բայց մը հոգւոյն վեսան կը նենք, այ անարդանք կը նենք . “Պիզծ են առաջի աետան զիթունք սուա,, . (Առաջ. Ժք. 26:) Ա՛լ ամբի զյուշանանք մխասակար ստերեն . վասն զի ասնք երբոր ծանր վնաս կը հատցնեն ուրիշի, մահացու մեզք են, և ըսողին հոգին կըսպաննեն . “Բերան ստոխոս սպանանէ զանձն,, . (Խառո. Թ. 11:) Արմենանին առելի զյուշանանք սուա վկայութիւն ստալին, մանաւանդ երգումազ ալ հաստատելին, սուա բանի վրայ այ անունը տալին . և ան որ բոլորովին ճշմարտութիւն է՝ անիրաւութեան վկայ ընելին : Երբոր բանի մը վրայ առահով չենք, ու սոսոյդ չենք գիտեր, ով որ ըլլայ վկայութիւն ուղղոց, կուզէ թագաւոր ըլլայ . կուզէ ամմննին սիրելի բարեկամնիս ըլլայ, կուզէ մը մեծ պաշտպանն ըլլայ, բոլոր աշխարքիս հարստութիւնը գիմացնիս գնէ, պէտք չէ վկայենք . վասն զի սուտ վկայութիւն տալիք՝ հոգինին ստատանային ծախսել է, յաւիտենական կորուատը դնել է . “Վկայ սուա կորիցէ,, :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԿԲ.

Ըղուհինեան վրայ :

Աւթերորդ պատուիրանքին վերտրերեալ բան մը գուրս ցիցելու համար, սուտ շիխուսելու և սուտ վկայ. ութիւն ցիտալու վրայ խօսելէս եադը՝ հիմայ ձեզի ու. րիշ խիստ վասակար սուտամըն ալ ցցընեմ, որ մարդուս մարմինէն աւելի հոգւոյն կը վնասէ : Ըսածս շողոքոր. թիւնն է, որ հասարակ եղած ախտ մըն է, քիչ մարդ կայ որ զգուշանայ անկէց, խիստ շատ են առ սուտը բանեցընողները, որ անով թէ իրենց և թէ ուրիշն հո. գւոյն մեծ վնաս կը հասցնէն : Ցեսնենք ուրեմն ինչ է շողոքորթութիւնը, քանի կերպով՝ կըլլայ, և ինչ հո. գեոր ու մարմնաւոր մնանաներ կընէ :

Շողոքորթութիւնն է ուրիշի հաճոյ ըլլուս կամ շահի մը համար խօսքով կամ գործքով զինքը խարիսքել որ ինք իրեն չափազանց և անկարգ կերպով հաւնի : Խօսքով իրեք կերպ կըլլայ շողոքորթելլ . մէյլ, գովել. լով սւրիշն ան բանին մէջն որ գովելու բան չէ . ասի. կայ խիստ յայտնի սուտ մըն է, վասն զի գովութեան արժանի ես ըսել է . երբոր իրաք արժանի չէ . և մա. հաւանդ վար զարնելու բան է ըրածը : Երկրորդ՝ շո. փաղանց գովելով, որ ասիկայ ալ սուտ մըն է . վասն զի որ աստիճան զարիշը կը գովէնէ՝ դիաէ որ այնշափին արժանի չէ : Երկրորդ՝ տուած գովութիւնն իրաւ ու է նէ, գովողին վախճանը կամ գիտաւորութիւնը ծուա. ըլլալով . այսինքն երբոր միտքն ուրիշին առաջինութելլ գովել չէ, այլ որպէս զի ան ալ զինքը գովէ, կամ ա. նոր հաճոյ ըլլայ, անկէց շնորհք մը կամ շահ մը ձեռք ձգէ :

Ասիկոյ ալ տեսակ մը սուտ է . վասն զի գրառանց գովել կը ձեացընէ, բայց միտքը բոլորովին ուրիշ բան է : Ուրեմն թէ որ շողոքորթութիւն ընելլ սուտ ըսել է՝ որ այ դէմ է, քրիստոնէի չի վայլեր : Եւ անանկ այ. դէմ է որ, շողոքորթներուն ոսկորներն ալ չի թողու

ած, կըսէ սուրբ գիշելը . “Աստուած ցրուեսցէ զոս-
կերս մարդահաճոյից , . (Աշմ. ծք. 6.) Ա՛Լ լսւ է
ագէա և երկիւղած քրիստոնեայ մը՝ որ միամտութեամբ
ճշմարիտը կը զուրցէ, քան թէ խորագէա ու խորամանկ
մարդ մը՝ որ ուրիշները կը չողոքորթէ . “Լաւ է տգի-
տի՝ որ գնայ միամտութեամբ իւրօվլ, քան անզգամին՝
որ շաղաւաշուրթն իցէ , . (Առաջ. ժթ. 1.)

Ինչուան հոս հասկընալը գիւրին է, կրնաք ըսել.
բայց գործով շողպրորթութիւն ընելն ինչպէս կըլլայ :
Գործքով շողպրորթութիւն ընել է, երբոր մէկն ուրիշի
հաճոյ ըլլալու համար անոր ըրածը կընէ, անոր խո-
սածը կը խօսի, անոր ամմեն բանին կը նմանի, իբր թէ
անկէց աղէկը շրջար : Պլուտարքոս կը պատմէ որ Դիո-
նեսիոս թագաւորը կարձատես ըլլալուն համար՝ բոլոր
իր քովի եղած մարդիկը կէս կոյր կը ձևանային, իբր
թէ կարձատեսութիւնը մեծութեան նշան ըլլար, մէկը
սուբն ամուսին կը զարնէր՝ ցիսեսնել ձևացընելով, մէ-
կալը գիմացն եղողին կը զարնուէր : Կմանապէս Մի-
հըրդաս միաբը գրած ըլլալուն համար որ ինկը բժշկու-
թիւն գիտէ, ամմեն քովի եղողները հիւանդ կը ձևա-
նային՝ որպէս զի երակնին զննէ, իբենց գեղ տայ և
ըռցնանան, խաբելով զինքն իբր թէ իրեն բժշկութիւնն
ըռցնացած ըլլային : Ասանկ ալ Փիլիպպոսի մակեդո-
նացւոց թագաւորին մէկ ոտքը կարծ ըլլալով, բոլոր իր
քովի եղողները կաղ կը քալէին . մեծն Սղեքսանդր ալ
գլուխը ծուռ բռնելուն համար, իր ամմեն պաշտօնեա-
ներն ալ գլխանին ծուռ բռնած կը կենային : Ասոնց
ամմենուն ըրածն ալ շողոքրորթութիւն էր, թէ և բեր-
ներնէն խօսք մը չէին հաներ : Ասանկ ալ իմ օրերս
թուրին քաղաքը գիւնարկ շնոր մը շատ գիւնարկներ
ուներ հին ատենին ձևով՝ որ չէին ծախուեր : Ի՞նչ հնարք
բանեցաւ գիտէք . թագաւորին սենեկապետին հետ
ճանչուորութիւն ունէր, աղաւեց որ ան գիւնարկներէն
մէկը թագաւորին համար գնէ : Ասիկայ բաւական ե-
զաւ որ թուրինի բոլոր մեծամեծներն ան ձևով գիւնարկ
գնեն գլխանին՝ թագաւորին նման ըլլալու համար . ա-
սանկով բոլոր ունեցած գիւնարկները սուզ սուզ ծա-
խեց : Ուսկի՞ց կը կարծէք որ այնչափ նորելուք այլան-
գակ ու խնտալու հագուստներ ու սովորութիւններ
գուրս կելլեն . սովորաբար շողոքորթութենէ առաջ

կուգան : Հերիք է որ մեծամեծ պարաններէն կամ խա-
թուններէն մէկը նորելուք բան մը դորժածէ . միեւն
առնենքն անոր ետևէն կերթան , իրը թէ անկէց աղէն
բան շըլլար :

Իսկ երբոր շողոքորթութիւնը գոհ շըլլարով ուրիշն
ընական պակսութեանցը հնաւելլ , կակրափ անոնց բա-
րոյական պակսութեանցն այլ մեղքերուն այ հետևե-
լու , ան ատէնը գէշին գէշն է . վասն զի մարդկանց
հաճոյ ըլլարու համար՝ այ գէմ անիրաւութիւն կընէ :
Ամմմնքը կը մեղքադրէն Ադամայ որկրամուշանիւնն որ
այ արգելուծ պատուզն ուտելով այսչափ չարիք բերաւ
աշխրդիս գլուխը . բայց թէ որ արգէկ քննելու ըլլանք
նէ . Ադամայ մողը որկրամուշանիւն միայն շեղաւ .
այլ գինաւորապէս շողոքորթութիւն , այսինքն կապէ
ըրածն ընելու , անոր հաճոյ ըլլարու համար կերաւ ան
պաղէն . “ Չու զից , ինչպիս սուրբ Օդուտինս կըսէ .
իր կնիկը տրամացընելլ ” :

Ո՛րշափ պարուններ ու խամտաններ . ո՛րշափ ծառա-
ներ և աղախիններ , որին իր կնկանը հաճոյգն ընկելու
համար . որն իր էրիանը , որն իր ափրոշը , որն իր փա-
թունին , այ և եկեղեցւոյ օրէնքները ուղիւ տակ կառ-
նեն , ոչ պահէ կը պահէն . ոչ պատարագ կը անանեն :
Քանիններ այ ուրիշներուն յարմարելու համար՝ ան-
պարիկ շու խասակցութիւններ կըննեն , հաւատոցի կրօնքի
գէմ կը խօսին : Քանիններ այ գէշը ընկերներու ետևէ
երթարող , ժաման եւ կը մասն , հոգեւոր խօսք շնէն ըներ .
խաղի հետ կրցան , տառննին պարապ փանցըննեն : Կորմ
խօսով ո՛րշափ շողոքորթ մարդիկ կան , որ ուրիշնե-
րուն կամքն ընելու համար՝ գտուիր երթարն աշուշտին
կառննեն : Սիրեցի որդինքն . թէ որ քիչ մը սիրո ցննենք
մարդկոյին նկատմաններն յաղթնելու , թէ որ զնոց
մեղքի մէջ ձգել ուզողներուն երեսն ի վեց շն ըստելու-
արիութիւնը չտանենանք նէ . Տշնարիտ քրիստոնեայ
շննք : Թէ որ կուզէք լսել ինչպիս կըլլայ շն ըստելու նէ .
Բարդիլնի հրապարակն նիկէք ինժի հիւտ , տեսէք որ ի-
րեք կարիք աղաք ինչպիս չէ կըսեն անանկ մէծ թա-
գաւորի մը , որ բազոր մազովուրդը զի՞նքը կը շողոքորթէ
և իրն արկազագութիւն կընէ :

Կարուգոգոնսոսոր թագաւորը մէկ մէծ տակին աղման
մը կանգնեց , ուզնց որ ամմնքն այ տեղ դնեն անի-

կայ, և անոր երկրպագութիւն ընեն : Մէյսին ալ կը նայիս բողոք իշխաններն , ամենն պալտահանները . բողոք ժսդովուրդն , ամեններն ալ մէկդուկէ վախիստ Անդմէկէ շողցործ , նուագարաններաւն ձայնը լսած . նուա պէտ՝ թագաւորին հետ գետինը փառւեցան , կուռզին երկրպագութիւն ըրէն : Մայն իրեւ երայեցի կարիճ ազաք ոտքի վայ մային . Սեդրաք Միտոք ու Աբեգնագով , չուղեցին երկրպագութիւն ընել կուռ- զին : Թագաւորին զինուորները ձայն տաւին իրենց , անոնք իրենց բանը կը նայեին : Զինուորներն ըստն . թագաւորին հրամանն է , երկրպագութիւն ըրէք , ինքն ալ կընէ : Անուք չի հնազանդեցան . զինուորները քա- շեցին առին զիրենք թագաւորին գիմացը : Նաբուգո- գանոսոր կրակ կարած հարցուց իրենց . ինչո՞ւ երկր- պագութիւն չէք ուզեր ընել : Ան ասենն անոնք ալ իրեւ աղուոր պատասխան տաւին , իրեւ ոչ ըստն՝ որ ինչ ըսեն նէ կամէ : Առջնն որ իր հարցմունքը և ոչ պա- տասխան տալու արժանի հարցմունք կը . “ Ոչ ինչ և պիտոյ վասն բանիդ այդ որիկէ տալ քեզ պատասխանի ,, . (Դառ . Հ . 18:) Երկրորդն որ՝ իրենք սուտ աստուած- ներ չեն ուզեր պաշտենլ . “ Զգիս քո մէք ոչ պաշ- տենէ ,, : Իսէ երրորդն որ՝ իրենք կուռքերու , ունին շնանած արձաններու երկրպագութիւն չեն ուզեր ընել , . Պատակերիդ ոսկեոյ՝ զոր կանգնեցեր , երկիր ոչ պա- տանենէ ,, : Ցեսար ինչ սիրո , ինչ կարիճութիւն . այ կամաց գեմ թագաւորին համբն ընելու տեղ , մահն աշուշնեն առած՝ չէ ըստին . ու թէսպէտ թագաւորը կա- տաղուն զիրենք վառած գուան մէջը ձգել տուաւ , բայց ած սոսկացի հրաշքով մը ան բացերուն մէջը ոզք և անձը նաև պահնց զիրենք : Մենք ալ ասանկ պիտոյ է ընենք . ոչ երբէք շողոքորթութիւն ընել . ոչ երբէք ուրիշ կամբն ընելու համար՝ այ կամաց գեմ ընել :

Ճիմոյ գործով շողոքորթութիւն ընելին՝ խօսքով ընելուն գառնանք : Ըսի որ իրեւ կերպ կըլլայ ուրիշ խօսքով շողոքորթիւն : Առջննը՝ երբար մէկը գովութե արժանի շեղան բանը կը գովէ , և ասանկով գովիսան որ մարդութա մըն է , և մինակ առաջնութեան կը վայէ , մշղութեան և ախտերու գիմաց կը ձգէ , աւետարանին խօսքին գիմ . “ Մի՛ արկանէք զմարդարիստ մեր առաջի խօսքոց , . (Մաք . Հ . 6:) Երկրորդ կերպն է՝ չափէն

աւելի գովելն . և ասանկազ ուրիշ հպարտացընել . ու-
ռեցընել , եղածէն շատ վեր ուղել տալ զինքը : Այ-
կերպ շողոքորթութիւնը շատ կընեն անոնք որ ծուռ
քաղաքավարութիւնը մը ուրիշի պատիւ կառաւածեանեն .
անանկ չափազանց խօսքեր կըսեն երեսին , անանկ դո-
միսաներ կուտան , այնշափ կը բարձրացընեն զինքն որ
կարծես թէ երկինք կը հանեն , թէ և ներսուանց բանի
տեղ չեն գներ : Կը լսես երրեմն որ մէկը պատարագ
տեսնելուն համար , քարոզի երթալուն համար , իոս-
առվանանք ըլլալուն սրբութիւն տռնելուն համար ,
Ի՞նչ զարմանալի ջերմեանդ անձ մըն է՝ հրեշտակ
կը նմանի , կըսեն . թէ և իր մեծ մեծ պահութիւն-
ներն ալ գիտեն : Մէկը քիչ մը գիտութիւն քիչ մը
ճարտարութիւն ունենալուն համար : Ի՞նչ իմաս-
տուն մարդ է՝ կըսեն , Պատառնի պէս մեծ հանձար ու-
նեցող : Մէկը քարոզ մը աայ , հասարակ ուսանաւոր
մը շինէ , երեսն ՚ի վեր Ոսկերերան է՝ կըսեն , Ակր-
դիլիոս է , Ովրատիոս է : Ասանկ ալ ուրիշ ամեն
բանի մէջ շողոքորթութիւն կընեն , առանց մոտածե-
լու որ սուտ է ըսածնին : Գովեստ ըսածդ աղնիւ-
րան մըն է որ ինելքով ու քիչ գործածելու է , անոնց
միայն տալու է որոնց որ կը վայմէ և որշափ որ կը վայ-
լէ . և միանկ առաքինութիւնը գովելու համար , և ա-
ռաքինիներուն միրտ տալու՝ որպէս զի առաքինութիւն
մէջ աւելի առաջ երթան , չէ թէ ուրիշ վախճաններու
համար՝ որ երկրորդ կերպ շողոքորթութիւնն է , այս-
ինքն գովութեան արժանի եղողք գովել , բայց ծուռ
գիտաւորութեամբ , անձնասիրութեան ու շահատի-
րութեան համար : Ասանկ են բոլոր ան թղթերն ու
ազերսագիրները՝ որ շատերը ստակ կամ շնորհէ մը
ձեռք ձգելու համար մեծամեծներուն և իշխաններուն
կուտան , գովեստներն աղբիւրի պէս վազընելով , տմ-
մն շունեցած առաքինութիւններն ալ վկանին գնելով ,
թէ և յայտնի սուտ ըլլալը գիտեն :

Բայց որշափ ալ գէշ է առ երկու կերպ շողոքոր-
թութիւնն , այսինքն չափէն աւելի և ծուռ գիտաւո-
րութեամբ գովելն , ասոնցմէն շատ աւելի գէշ ու շատ
աւելի վիասակար է գովութեան արժանի չեղած բանը՝
մոլութիւնը գէշութիւնը գովել : Մանաւանդ երրոր
մեծառներու , իշխաններու , կամ տան մը մծին

կըլլուի . վայ ան մեծաւորին կամիշխանին՝ որ գովուիլ կուզէ , և չուզեր որ պակսութիւնները լսէ . ոչ երբէք ճշմարտութիւնն անօր քովը կը հանդիպի . ոչ իր բարւոյն և ոչ ուրիշներուն աղէկութեանը համար . ուստի տմմն բան գէշ ու ձախորդ կերթայ . թէ իրեն և թէ ուրիշներուն :

Սուրբ Ադուինացին ինդիր մը կը գնէ որ արգեօք շուղքորթութիւնը մահուչամի մեղք է , ի՞նչ տեսակ մեղքի տակ կիյնայ . և իր սովորական խորունկ հմտութիւնն կըսէ որ հասարակօրէն մահուչամի մեղք է , և այ սիրոյն և եղբայրսիրութեան գէմ է : Մեծն Գրիգոր , հայրն Բեդա . Դիմոնեափոս կարգուտեանը , և ուրիշշատ վար գապեաներ կըսէն որ շողոքորթութիւնը մեղաց գոյեակ է , անոնց կամ կուտայ , զանոնք կը անուցանէ և կամնցնէ : Կըսէն որ ինչպէս կրակին վայ եղ լեցընես նէ՝ աւելի կը վասի , առանէ ալ շողոքորթութիւնն աւելի կը բորբոքէ մեղքերը : Սուրբ Հերոնիմոս՝ շողոքորթն անուշ թշնամի մըն է կըսէ , որ սէր ձեացընե . լով ծանր վնաս կընէ : Պատաւարքոս ալ կըսէ որ շողոքորթներէն գէշ թշնամի չիկայ մարգուս : Անոր համար ամմնն բարոյականները սաստիկ գէմ կը խօսին շողոքորթութեան , ինչուան Յուլիոս Պաղկեափս քաննը . չորս մալութիւն կը գտնէ շողոքորթութեան մէջ : Ուստի սուրբ գիրքը կարճ խօսքով յայանելու համար աս պիտին գէշութիւնները , մատնիչ ու խարերայ կը կանչէ շողոքորթները . վասն զի բարեկամ ձևանալով կը մատնեն ու կը խարեն ուրիշներն , և գովելով ախտերնուն ու մեղքերնուն մէջը կընկղմն , ինչուան հոգինին կորսընցընել կուտան : Եսքն ոչ վայ կուտայ անանկներուն որ գէշին աղեկ կըսէն , գէշն աղեկի աեղ կը դովեն . “ Վայ այնոցիկ՝ ոյք ասիցեն զլարն բարի և զբարին շար „ . (Եսոյ . Ե . 20 .) Վայ կուտայ անոնց որ շողոքորթութիւնը ուրիշի ախտը կը անուցանեն՝ թներնուն ու գլխնուն ատակը կակուցնիկ բարձ գնելու պէս ” . որպէս զի հանդիսա քնանանան մեղքերնուն մէջը . “ Վայ այնոցիկ՝ որ կարեն կարկատեն զբարձկնեարդ ՚ի ներքոյ ամմնայն արմիան ձեռին , և առնեն գլխադիրս գլխոյ ամմնայն հասակաց՝ թիւրել զանձինս „ . (Եւմէ . իդ . 18 .) Եւ իրաւցնէ վայ անոնց , վասն զի այ պատասխան պիտոր տան , չէ թէ միեակ իրենց ըրած մեղքերուն

համար, այլ իրենց շողոքորթութեամբն ուրիշներան
ընել առւած անմիւ մեղքերուն ալ:

Ցեսէք ուրեմն ինչ գէշ բան է եզեր շողոքորթութելը.
Ժանտափառէն ալ գէշ ու վասակար: Վասն զի գովիճա-
ռը ամենուն ախորժելիք է. թէ որ մէկը խորունի իս-
նարհութիւն չունենայ, իր ողորմելութիւնն՝ ինչ ըլլուց
թէ, որ աղէկ ցիճանշնայ նէ, անկարելիք է որ շափորժի
դովեստ լսելէն, ուստի մարդ իր անձնասիրութենէն
կուրնալով դիւրաւ կը հառայ շողոքորթութիւն ըն-
դին, ու կը հաւնի իր ըրածին, թէ և դիտէ որ շատ ան-
գամ սուա կը զուրցեն շողոքորթները: Ասկէց առաջ
կուգայ, կըսէ սուրդ Օգոստինոս, որ մարդս քիշ քիչ
իր ախտերուն ու մոլութիւններուն վայ խզնանակ
ընելը կը կորսնցընէն, և մեղքերուն մէջը կը մնայ առանց
խրտելու, կարծես թէ աղէկ բան ըլլար ըրածը: Ասոր
համար է որ այնշափ վասնգաւար ու վնասակար է շո-
ղոքորթութիւնը:

Վիաելիոս կայսեր պալատը լեցուն էր շողոքորթնե-
րով. որոնք ժողովուրդին քաշած նեղութիւնն իրեն
իմացըննելու առջը, կըսէ Տակիտոս, իր ըրած անգիտա-
թիւնը կը դովելին որ հպատակներուն արունը կը ծնէր՝
կեղեքելով զիրենք և ամմնն ունեցածնին առնելով.
վասն զի պալատականներն ալ մասնակից կըլլային կո-
ղոպաած առած բաններուն: Ներոն կայսրն արդէն իր
ընութենէն անգութ մարդ մըն էր, իսկ շողոքորթներն
ալ գէշ ըրին զինքը. իր ըրած արունները կեղեքմունք.
ներն և անօրէնութիւններն անանի կը դովելին որ՝ մարդ-
կութենէ հանեցին, դազան մը դարձուցին զինքը:

Բայց թագաւորներուն ու մեծերունը թողունք,
գտնէ հատարակ մարդկանց մէջ եղած շարիքներուն: Աղջիկ զուտէ մը հարս գնացեր է, կուգայ մայրը առօ-
նելու, կը պատմէ մօրը որ կեսրոջը հետ ինչ խօսքեր
անցեր է մէջերնին, և ինչն ալ ինչպէս լեզուին տուեր
է: Մայրը զինքն յորդորելու խրտանելու առջը որ համ-
բերէ, կըսկսի դովել ըրածը, սիրա առլ իրեն որ ցի-
լուէ. Աղջիկ ըրեր ես ազդիկս, կըսէ, մի թողար որ
հրամմէ քեզի, քեզ սորդի տակ առնէ. աշքը վախցուր
քիչ մը:

Հայր մը դիտեմ որ զաւակն ուրիշի վայ դանակ քա-
շելուն համար զինքը դովելով Ապրին ըստա, կիմոց

ացքա մատար , իմացաց որ մարդ ես եղեր . վայ և երբոր
հայրերն ու մայրերն ասանկ կը մեծցրնեն զաւկընին .
շողոցորթութիւնը ծնողաց բնինէն ելելով . շատ աւելի
ուժ կունենայ և վասակաբար կը լիս : Խամունին մեկը
մեկուն մէկալին վայ շարն ու բարին կը դուրցէ , մէկուն
մէկալին կանցին յարձար հագուստ կը կորէ . շողոցոր-
թին մէկն ալ կրակսի գովել զինքն , իրաւը զուրցող
խամբան մըն է կըսէ , անանկ կեղծաւորութիւններ
չունի . միրան եղածը բերանն է : Ան ալ լսելով աս
գովիստները , կը շարունակէ եղբայրսիրութեան գէմ
բամբառանք ընելու : Մէկն ուրիշի ագահութիւնը կը
գովէ , իսելք է ըրածը խոհեմութիւն է կըսէ , վասն զի
անանկով առւնն առաջ կերթայ : Մէկալին ուրիշին պէտ-
խնդրութիւնը կը գովէ , կարիք մարգ է , զինքը ճահէ-
ցնել կուտայ ըսելով : Աստանկ ալ ուրիշ ամմեն պակ-
ութիւններն ու մեղքերն առաքինութիւն կը դառնան
շողոցորթներուն բերանը . և աս անարդ գովութիւն-
ներով ինչ կընեն գիտէք . սատանային պաշտօնը կընեն :
Կրնային ազգարարութիւն ընելով , խրատ տալով , ու-
րիշի պակսութիւնը շրտեկէլ . անոր տեղը գովելով կը
հաստատեն նոյն պակսութեանը նոյն մեղքին մէջ , ու
հոգինին կորածնցընել կուտան : Աս է սուապուց շողո-
գորթութեան պտուղը , կըսէ մեծն գրիգոր :

Յուլիոս կեսարին ըրած գանգառովը խօսքս լմբնցը-
նեմ : Աս կայսրն երբոր իմացաւ իր Յուլիոս ազնկանն
անառակիւթիւնները՝ որոնցմանը բազր չուոմ քաջցին
առջեն իր կայսերական տանը նախատինք եղեր էր .
ըստա . վախի վախ , այսչափ պալստականներուս մէջ՝ որ
ինձմով հարստացեր են և իմ բարեկամութիւնս կը
կայելէն , մէկը շեղաւ որ առենին ինծի իմացընէր առ-
կանս բանած գէշ ճամբան , որպէս զի կարենայի գեղն
ընել . մանաւանդ շողոցորթութեամբ իս խարեցին՝ ըսե-
լով որ ազդիկա աշխայժ ու խելացի , պարկեշտ և առա-
քինի էր , իմ տանս պատու էր : Մասնիչներ խարե-
րաներ , կեղծաւոր բարեկամներ , անզաւմ թշնամիներ՝
ինծի ալ . ընտաննացս ալ :

Անանկ է նէ , աս խօսքերէն քազելու պառուզնիս աս
է . գովետա լսելու ցրազմալ , առելի յանդիմանութե
արժանի սեպելով զմզ քան թէ գովութեան : Զգու-
շանազ ուրիշի շողոցորթութիւն ընելէն , ամենին ցի-

գովել ուրիշն պակառութիւնը , որ ալ գեշ ցըլըյ անովք :
թէ որ սիրա չենք ըներ ուրիշն պակառութիւնն իրեն
իմացընելու , գոնէ սուտ ցըսենք . չիխաբենք զինքը շո-
ղոքորթելով ու գովելով՝ որ բանին մէջն որ գովառեն
արժանի չէ . վասն զի տասանկ ընելն իրեն ալ մեղի ալ՝
կործանումէ : Մէկը գովութե արժանի ալ է նէ՝ պէտք
չէ չափազանց գովենք զինքը կամ ծուռ գիտաւորու-
թեամբ , այլ չափով և առաքինութիւնը ճանցընե-
լու համար , որպէս զի յորդորուի աւելի առաքինի ըլ-
լաւ : Արանկով մեր տուած գովեառը շողոքորթութիւն
չըլլար . այլ յորդոր առաքինութեան :

ՅՈՐԴՈՐԵԿ ՃԿԳ .

Իններորդ ու գտաներորդ պատուիրանգներան վրա ,
այսինքն լոր խորհուրդներու և գէլքաղյանգներու դէմ :

“ Մէ ցանկար կնոջ ընկերի քո : Եւ մի տմնայնի
որ նորա է , :

|| Իններորդ ու տասներորդ պատուիրանգներան որ
այսօր պիտոր բացատրեմ ձեզի , կը հրամմէ ած որ ա-
մննեին չիրազձայ մէկն ուրիշն կնկանը , կամ անոր որ
և իցէ ունեցած բանին . այսինքն իններորդ պատուի-
րանքովը կը հրամմէ որ սրաերնիս մաքուր պահենք ա-
մնանութենէ գուրս ամմեն տեսակ ցանկութեան խոր-
հուրդներէն և անպարկեշտ ախորժմունքներէն . իսկ
տասներորդովը կը հրամմէ որ սրաերնիս աշխարքիս բա-
ներուն չիկացընենք . չափազանց և անկարդ կերպով
աշխարքիս բաներուն չիրազձանք . այ տուածովը գոհ
ըլլանք , ինչպէս Պօլոս առաքեալին բերնովը կըսէ .
“ Ունիմք կերակուր և հանդերձա , և այնու շատաս-
ցուք , . (Թ . Տիմ . կ . 8 .) ուստի առով կարգիլէ նա-
խանձն , և ուրիշներուն ունեցածին բազմալը :

Հին օրէնքին մէջ հրեաները գեշ բաներ մատճեցք՝
գեշ բաներ բաղձալն և ախարժելը՝ մեղք չէին սեպեր .

Ար կարծէին որ գործքով միայն կըլլայ մեղք ընելլ : Ի-
րենց ասանկ կարծեց զարմանք չէ , վասն դի մեղքերով
կուրցած ըլլալէն ՚ի զատ՝ անկատար ու մութ օրէնքի
մը մէջ էին , որ Գնի օրէնքին շուքն էր : Զարմանալու
և առջելու բանը դիմէք որն է . ուուրբ աւետարանին
օրէնքին մէջ՝ որ բոլորովին լցոս է՝ քրիստոնեաներ գըտ-
նուիլն է որ գէշ մտածմտնելքները գէշ բաղմանելքները
գէշ ախորժմտնելքները բանի տեղ չեն սեպեր , քրիս-
տոնեաներ գտնուիլն է որ շատ անդամ կը բաղման
ոփերնին հանել ուրիշէն , և ևոքը կամ չիկրնալուն
համար կամ մողերնին փոխաւելուն համար՝ բանի տեղ
չեն գներ ունեցած տառելութիւննին ու բարկութիւն-
նին . քրիստոնեաներ գտնուիլն է որ շատ անդամ բաղ-
մալէն ու ջանալէն ետքն ուրիշը մոլորցնելու և հետը
մեղք գործելու՝ իրենց գէշ բաղմանքին չիհասնելուն
համար մեղք չեն սեպեր անկարգ կամքերնին ու ջան-
քերնին . քրիստոնեաներ գտնուիլն է որ գողութիւն և
ուրիշ մնաս ընելլու ետևէ ըլլալէն ետքը՝ չիկրնալուն
համար ընել՝ ունեցած չար գիտաւորութիւննին բանի
տեղ չեն սեպեր . քրիստոնեաներ գտնուիլն է որ ամ-
ման անօրէնութիւն կը մտածեն ու կը բաղման ընել . ու
շիրաջողերուն կամ ընելու առիթ չունենալուն հա-
մար՝ ամենափն խզմտմանք չեն ըներ , ոչ քննութիւն կը-
նեն մտածածնուն փայ , և ոչ խստովանանքին մէջ կը
յիշեն . կամ թէ որ յիշեն ալ որ գէշ խորհուրդներ
մողերնուն անցեր է , և խոստովանահայրը հարցընէ որ
հաւատնութիւն առւած են ան խորհուրդներուն , գործ-
քով ըրտծ շըլլալուն համար՝ չէ կըսեն , թէ և բաղ-
մացած և ախորժմած ըլլան : Արանկ տգէտ քրիստո-
նեաներ գտնուիլն իրաւ առջելու բան է :

Կրնա՞ր Գն տէրն մեր աւելի յայտնի ըսել . Թողլսեն
անոնք որ աշուշնուն ամենն համարձակութիւն կուան
կանանց և աղջիկներուն երեաը նայելու և զննելու ,
թող ազէկ մափէ ընեն ինչ կըսէ Գն տէրն մեր . “ Լուա-
րուք դի առացաւ առաջնոցն՝ մի շնար . բայց ես տսեմ
ձեզ՝ թէ ամենայն որ հայի ՚ի կին մարգ առ ՚ի ցանկա-
նալոյ նմա , անդէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւրում , . .
(Մդի . Ե . 28 .) այսինքն գիտէք որ առջիններուն շնու-
թիւն անկարգութիւն ընելլ արդիւած էր . բայց ես
կըսեմ ձեզի , ով որ կնկան կամ ապէկան մը երես կը

նայի գեշ բաղմակով գեշ ախտրժանոց՝ մէկէն իր սրախն մէջ ան մնջքը գործած է . “ անդէն շնացաւ ՚ի սրախ իւրաւմ , , , Ալէկ միտ գրէք . մէկը մոցէն անցուցոծին պէս , սրախն ուղածին պէս մնջքն ընելու , թէ և գործքով չընէ , սրախն մէջն ըրած է ան մնջքը : Ուրեմն նաև կնիքի մը կամ տղիկ մը որ մարդու մը կամ մանչ զաւեկի մը երես գեշ բաղմանքով գեշ ախտրժանոց կը նայի , մէկէն սրախն մէջ ըրած է ան մնջքը : Ուրեմն ասկէց կը հետևի ար՝ ով որ ալ ուրիշի բանին աչք կը անկէ գողնալու բաղմանքով , մէկէն սրախն մէջ գողութեան մնջքն ըրած է . ուրեմն նաև միակալն ար կը բաղմայ միզ սրիշէն հանելու , մէկէն սրախն մէջ միշ . խնդրութեան մնջքն ըրած է . նմանապէս ով որ ուրիշը նախատել ու զպարանել կուզէ , ով որ ուրիշի սիրաւութիւն ու վնաս ընել կուզէ , ով որ ինչ մնջք ալ կուզէ ընել , մէկէն սրախն մէջ ան մնջքն ըրած է : գեռ գործքով չըրած :

Ի՞նչ է որ մնջքը մնջք կընէ , աւարինութիւնն ու մոլութիւնն ի՞նչ բանի վրայ կեցած է , ի՞նչով այ առջին բան մը արդիւնաւոր կամ պատժոյ արժանի կըլլայ : Արտաքինն ու նիւթական գործքը չէ , կըսէ սուրբ Օգոստինոս , այլ բարի կամ չար կամքն է որ գործքն առաջինութիւն կամ մոլութիւն կընէ : Մէկը քնոյ կամ գինովութեան մէջ բարեգործութիւն մը կընէ , գրնան ըսել որ արդիւնկը վաստվկեցաւ . չէ . վասն զի թէ և ըրածն ըստ ինքեան բարեգործութիւն էր , այլ ինքը ոչ միաք և ոչ կամք ուներ ան բարեգործութիւն ընելու : Առոր ներհակ մէկը քնոյ մէջ կամ ինելլը վրան չեղած առենը գէշութիւն մը կընէ , ուրիշի վնաս մը կը հաջորնէ , կրնան ըսել որ մնջք ըրած . չէ . վասն զի թէ և ըրածը գրսուանց գեշ էր , այլ ինքը ոչ միաք ուներ և ոչ կամք առ բանն ընելու : Ուրեմն գրսուանց եղած գործքին վրայ չէ մէկ բանին աղջկութիւնը կամ գէշութիւնն , արդիւնաւոր կամ պատժոյ արժանին ըլլայն . այլ կամքին վրայ է : Անանկ է նէ , կամքն ուղածին պէս՝ աղէկ կամ գէշ բան մը ընել , մէկէն ըրած է սրախն մէջ . անանկ որ՝ գործքով ան բանն ընելը ուրիշ բան չէ , բայց շարունակութիւն մը ան կամքին , սրախն մէջ ունեցած բարիքը կամ չարիքը՝ գրսուանց յայտնել մընէ : Աս բանս աղէկ հասկընալու համար , ըսեք ինձի .

Ենք և այ մեզմէ պահանջածն իր աս ամմեն պատուի ըստնկերովէ : Այ պահանջմէ որ ամմեն բանէն վեր սիրենք ու մեծարենք զինքն , և իր սիրոյն համար սիրենք նաև ուրիշները : Բայր իր առաջ առարք գրենքին դպյա ցամթիւնն առ է . “ Յայս երկուս պատուիրանս ամենայժմ գրենք և մարդարենք կախեալ կան , , . (Մար . իբ . 40 .) Բայց մէկն որ իրաւոյնէ կը սիրէ և կը մեծարէ ու բիշք , չէ թէ միայն իրեն գեմ բան մը շնորհ գործքով , ոչոչ և ոչ կուղէ ընել . վասն զի թէ որ աս կամքն ունենար նէ , չիր կրնար ըսել որ կը սիրէ և կը մեծարէ ան անձը : Արտանկ է մը այ վայ ունեցած սէրն ու մեծարնքն ալ . թէ որ իրաւոյնէ զինքը կը սիրենք ու կը մեծարենք նէ , չէ թէ գործքով միայն իրեն գէմ ցննենք պիտոր , այլ և ոչ բազմանք ու կամք պիտոր ունենանք իրեն գեմ ընելու . վասն զի թէ որ աս կամքն ունենայինք նէ , չինչ կրծար ըսել որ զինքը կը սիրենք ու կը մեծարենք : Աստուած որ սրատգէտէն է , մոքերինուս և օրաերնուս մէջ ամմեն եղանք գիտէ , տեսնելով որ զինքը պրատանց չենք սիրեր ու մեծարեր , այլ մանաւանդ կաւզենք իրեն կամացը գէմ եզած բաներն ընել , կը բարիանայ և կաւրոսի մանիս . ուրեմն մեղք եզաւ գնաց :

Նորկու օրինակ թերեմ սուրբ գրքէն՝ որ խելուընիդ տեղի պատկի ըստիս , այսինքն ամմեն բարիք ու չարիք կամբէն տռաջ գալուն վայ : Աստուած հրամանց Արրահամ հահապետին որ իր մէկհատիկ զաւակը զու հետեւ . մատենեցէ ինչցաւ է հօր մը , որ ուրիշ զաւակի , իր ձեռուովն մականնել իր մէկհատիկ զաւակը . բայց ած էր հրամանոց , պէտք էր որ ընէր : Ամ ման բան պատրաստեց իր անմեզ ու սիրելի զաւակը զունելու , սուրն տռաջ որ մորթմէ ինեզն խահակը , մէյ մըն ող հրեշտակ մըն է երեխներէն կանչեց . Կեցիր Արքահամ , մի մատիր զաւակից . իմացայ որ նյամէ կը վախճաս եղեր , վասն զի հնազանդեցար իր հրամանին , ըստն ըրիր , զաւակից ցիփնայեցիր . անոր համար ալ ած զքեղ ու բողոք քու զաւկներդ կօրչնէ . “ Փախանակ զի արքեր գու զբանդ զայդ . և ոչ խնայեցեր յորդիդ ք” սիրելի վասն իմ , այս՝ օրհնելով օրհնեցից զքեզ , , : (Ծն . իբ . 16 .) Հիմայ ըսեք ինծի , ինչցպէս կը լոյ . այ ըստն ըրիր կը սե . բայց իրօք չըրաւ . իր հրամանին հնա-

զանդեցար կըսէ . և չիմնայցիր զաւակդ զահելու ,
բայց իրօք չիղոհեց : Ի՞նցպէս ուրեմն ճշմարիտ կըլլայ
աս խօսքը : Իրաւ է , զաւակը չիղոհեց , այ ըսածը չը-
րաւ . բայց ուզեց ընել . ուզեց իր զաւակը զահել . ան
ալ որ տեսաւ իր կամքն , իրօք ըրածի տեղ սեպէց . գոհ
եղաւ , և ըրածի պէս զինքը վարձատրեց : Տեսոք ինչ
պէս կամքին վրայ է արգիւնքը , չէ թէ գործքին :

Ընդ հակառակն Արուսեակն ուզեց միայն այ նման
ըլլալ . “ Ի վերոյ քան զաստեղս արկից զաթոռ իմ ,
եղէց նմանող բարձրելցն , . (Եսու . ժդ . 13 .) Միաքը
գրածը չըրաւ . բայց ընել ուզելուն համար միայն՝ այն .
պէս բարկացաւ ած իր հպարտութեանը վրայ . որ այ
նման ըլլալուն տեղն՝ ամմենէն սսսկալի հրէշն եղաւ ,
որ է սագայէլը : Հիմայ եկէք զարմանանք որ մէկ բազ-
ձանքի մը համար՝ մէկ մատածմունքի մը համար՝ մարդո
գժոխք կրնայ երթալ . ած բարկացընողը՝ մեղքը մեղք
ընողը՝ գրսուանց եղած նիւթական գործքը չէ , այլ
ներսէն ած արհամարհելն , իրեն գէմընելու կամք ու-
նենալն է , անոր համար զարմանք չէ որ գէշ բազմած .
քի մը կամ գէշ խորհուրդի մը համար մարդո յաւի-
տեսն կը դատապարտուի : Ուրեմն ամենեին զարմանա-
լու չէ որ ած կարգիլէ ուրիշն կնկանն և ունեցածին
չիբազմալ . վասն զի թէ որ բազմալու հրաման ըլլոր
նէ , առնելու ալ պիտօր ըլլայ . բայց առնելն արգի-
լած է վեցերորդ և եօմներորդ պատուիրանքներէն ,
ուրեմն բազմալն ալ մեղք կըլլայ :

Դեռ այսշափովս ալ չի լմբննար . չէ թէ միայն գէշ
բազմանքի մը համար , այլ նաև գէշ խորհուրդի մը՝ գէշ
ախորժանքի մը համար կրնայ մարդո յաւիտեան գո-
տապարտուիլ : Խօսք հասկընալու համար . մէին ան-
պարկեշտ բան մը կը մատածէ , ոչ միտք ունի ընելու ան
բանը և ոչ կամք . բայց կը մատածէ և կախորժի . մահու-
չափ մեղք կըլլայ ըրածն , և թէ որ ան մեղքովը մա-
նելու ըլլայ՝ կը դատապարտուի : Սուրբ Օգոստինոս ու-
սուրբ Աքուինացին աս բանիս պատճառն ասանկ կու-
տան . զամն զի ով որ այ արգիլած բանն ախորժելով
կը մատածէ , ըսել է որ կը սիրէ և կը հաւնի ան բանը .
իսկ սիրել ու հաւնիլ ան բանն որ ած չի հաւնիր ու
կատէ՝ այ գէմընելն է , ուրեմն այ արգիլած բանը սասէ
մատածելն և ախորժելն ալ մեղք է : Նմանապէս մէին

ուրիշին չարիք չըներ և ոչ կը բազմայ ուրիշի չարեացը . բայց անոր վեաս մը դժբախտութիւն մը պատահի նէ՝ կախորժի . մեղք եղաւ գնաց . վասն զի անոր վեասն ախորժելով կատէ զինքն . իսկ ուրիշն առելը մեղք է , ուրեմն՝ ուրիշի եղած վեասն ախորժելն ալ մեղք է : Կարճ խոզք . հաւասար մառն է որ մաքով ալ միայն մահաւշափ մեղք կըլլայ . չէ թէ միայն բազմալով այլ նաև սոսկ ախորժելով գէշ բաները :

Սուրբ գիրքը շատ տեղ աս բանս կըսէ . “ Զգոյշեր անձին քում , գուցէ լինիցի բան ծածուկ անօրէնութենի որտեղ քում , . (բ . Օրին . ժե . 9 .) այսինքն զգուշացիր . չըլլայ սրաիդ մէջ գէշ բազմանք մը ունենաս : “ Զի խորհուրդք թիւրք անջատեն յայ , . (իմաստ . ա . 3 .) այսինքն գէշ խորհուրդներն այմէ կը բաժնեն զմարդք . այ չնորհքէն կը ցոկեն : Բայց սուրբ աւետարանին խօսքն ուրիշ ամմեն վկայութիւններուն տեսք կը բանէ . “ Զի ի որտէ եւանեն խորհուրդք չարք . . . այս ամմանայն է որ պզծէ զմարդ , . (Մատ . ժե . 19 :)

Այս խօսքերուն վկայ հաստատուն կեծալով սուրբ Օգոստափինոս ու սուրբ Ագոստացին և ամմեն սուրբ վարդապետները նոյնը կը սորվեցընեն . այսինքն չէ թէ միայն գործքով կըլլայ մեղանչելն . այլ նաև գէշ մատանունքներով . ու չէ թէ միայն կրնայ մէկը մաքով մեղանչել , այլ նաև մատանոր մեղքի համար գժոխիք երթալ : Սուրբ Օգոստափինոսին սոսկալի վճիռն է . “ Մարդս հոգւով ու մարմնով կը դատապարտուի , թէ որ գնի չնորհքով թողութիւն առած չըլլայ ան ամմեն մտաւոր մեղքերուն ալ որ ըրած է . չէ թէ իրոք ընելու մաքով այլ միայն անոնց վկայ ախորժանք մտածելով , : Կրնան սուրբ վարդապետն ասկէց յայտնի խօսիլ . կրնա՞ր ասկէց աւելի բացատրելոր միայն մաքով ալ միայն ախորժելով ալ մեղք կը դարձուի ու գժոխիք կերթցուի : Ուրեմն թէ որ մարդս մտածելով միայն և ախորժելով գէշ բաները՝ մեղք կը դարձէ և գժոխիք կերթայ , հապանըշափ աւելի թէ որ ուզէ ու բազմայ ալ ան բաներն ընելու , թէ և չընէ :

Անանկ է նէ , թող գան հիմա անոնք որ աշուշնին գոցել բանալու առեն քննութիւնին կընեն , ու գողութիւն ապանսութիւն հայհոյանք և ուրիշանը մեղքեր գործքով ըրած չըլլալուն համար , կը կարծէն որ ուրիշ խղճմանք

ընկերու բան մը շունին : թէ որ ամենն շտրաթ ամենն առանցքինդ օրը մէյսի խռառավանակը եղողներէն ըլլային նէ , կրնար մեկնութիւն վերցընել . բայց ունայ . նասէր պարտներ ու խաթուններ՝ որ թոյլ կեանք մը կանցընեն ու առրին մէյսի հաջու կը խռառավանին , ով կրնայ հաւատալ որ մոտառ մեզք մըն ար շռանենան թագնմատանք ընելու : “ Թող փլցընին մէյսի , կրսէ մծն Գրիգոր , ան պատը որ իրենց մոցին խորհուրդներուն ու սրատին բազմանքներուն առջին քաշած է . Թող ներս մանեն մոցերնուն ու սրատերնուն ժակուծուկ խորչերը նայելու և գիւտըակլու . ով գիտէ ինչ հրեշներ կը գտն . նեն , : Ի՞նչ օգուտ բերնով այ գէմ հայրայանք շնունդ նեն , թէ որ սրատերնուն մէջ զնծ առեր և անարդեր են :

Ի՞նչ օգուտ հայրէրնին մայրէրնին գործքով չինախտ . տելնէն . թէ որ սրատանց նախաաներ և անարդեր են զա . նոնք : Ի՞նչ օգուտ մարդ սպանած շըլլանին , թէ որ մոցերնէն ու սրատերնէն առջեր են սպաննելու և սիսերին հանելու ուրիշէն : Ի՞նչ օգուտ շնուռ և ուրիշ անկարգութիւններն ընելնին , թէ որ բազմացեր են և առիթ չեն գտեր ընելու : Ի՞նչ օգուտ գոզըամիւն ց . նելնին . թէ որ ազեր են ընելու , թէ որ ուրիշները խարելու և լինասելու բազմանք ունեցեր են , թէ որ ուրիշներուն գործքով չընելնին . Այս առաջարար մէջքէր են . վասն զի մոցով եղած մոցերը մոցըութեն գէմ խորհուրդներու վայ միայն կեցած չեն . հապա ըստածն աղիկ մոցերնիդ պա . հեցէք , ու կանոն ըլլայ մէզի . ինչ և իցէ մեզք որ խո . քով գործքով ու զանցառութեամբ կրնայ ըլլուկ . ամմնիքն ալ խորհրդով բազմանքով և ախորժանք ոչ կրնայ ընել մէկը . ուստի ինչ որ ըսելը մեզք է , մեզք է նաև ըսել ուզելը . ինչ որ ընելը մեզք է , մեզք է նաև ընել ուզելը . մեզք է նաև բազմալն և ախորժելն ան բանը . ու թէ որ ծանր բանի վայ և բազմանքն և ա . խորժը . կը ըստ մահուչտի մեզք , և յաւիտենական գո . տապարատութեան առկ կը ձգէ զմարդը :

Հիմայ ըսէք ինծի , աս մեզքերուն վայ պէտք չէ քննել խոնմուանքնիս . կը բաւէ որ մէկը վեր ՚ի վերոյ քննութիւն մը ընէ գործքով միայն ըրած մեզքերուն . մանաւանդ . թէ որ նորելուք քը խստունեաներէն . մին ըլլայ՝ որ վասնգաւոր բարեկամութիւններէն և ընտա .

Նութիններէն չի զգուշանար, թատրոնները՝ պարելու հանգեմները կը պազտի. պարապ կեանք կանցքնէ՝ որ հաղարումէկ դէշ խորհուրդներու առիթ է, և իսելու մոռը աշխարքիս բաներուն տուած է: Արանկ անձը կրնայ խղճմաննրը քննած սեպել՝ վեր ՚ի վերոյ աջք մը տալով գ ործքով միայն ըրած մազքերուն, երբոր միաբը շար խորհուրդներով ու միրտը հազարումէկ դէշ բաղ ձանցներով և ախորժանքով աղտոտած է: Թող լուն ասանկներն ինչ որ սուրբ եկեղեցին հոգւով սրբով տրիտենքեան ժողովքին մէջն ըսելու իր ամենն մահացու մազքերն որ խղճմանքն ազէկ քննե. լէն եաբը կը ճանչնայ. ան մազքերն ալ, (ազէկ ուշ դրէք.) ան մազքերն ալ որ ներտուանց ծածուկ ու մոռքին մէջը միայն ըրած է. վասն զի տօսկը աւելի ծանր կերպով մարդուս հոգին կը վիրաւորեն, ու գործքով եղած մազքերէն աւելի վասնդաւոր են,,. (Նիստ ժդ. յզ ապաշխ. դւ. ե.) Հիմայ իմացո՞ւ. չէ թէ միայն բանի աեղ գնելու և եղեր մոռքով եղած մազքերն, ոյլ ուրիշ մազքերէն աւելի վասնդաւոր սեպելու և եղեր. վասն զի աւելի ծանր զէրը կուտան հոգւոյն: Աւրիշ մազքերն որ խօսքով ու գործքով կը լան՝ քիչ անդամ կրնայ ընել մէկը գուռան մէջ. իսկ մաքով հազարաւոր մազք քառորդի մը մէջ կրնայ ընել: Մարդուս միաչը քիչ ստենի մէջ բիւրաւոր խորհուրդներ կրնայ ու նենալ. թէ որ ունեցած խորհուրդները դէշ են և ինքը կը հաւանի, բիւրաւոր մազաց աեր կը լայ: Գործ քով եղած մազքերն օրուան մէջ քանի մը աեսակ միայն կրնայ ընել մարդ, իսկ մաքով ամմեն տեսակ. ինչ սոս կալի մազքեր որ աշխարքիս վրայ կրնան ըլլալ, բոլորն ալ կրնայ մէկը մոռքին մէջ ընել. հերիք է ուզելու ու բազմալը, հերիք է տնոնց վրայ ախորժ ունենալը, բոլորն ալ ըրած կը սեպուի:

Մոքով եղած մազքերը նաև անօր համար աւելի վասնդաւոր են, վասն զի խիստ գժուարաւ կրնայ մէկն անսնցմէ ետ կէնալ ու զինքը շիտկել: Ներդին ու ծածուկ ըլլալնուն համար՝ չէ թէ միայն ուրիշները չեն տեսներ որ խրատեն ու զցուշացնեն զմեզ, այլ նաև խղճմանքնիս քիչ կը զարնէ անսնց համար. ուստի անսնցմէն ետ կէնալու աեղք՝ խիստ դիւրին է ալ առաջ

Նրթալն ու գործքով ընելը նոյն մեղքերը . վասն զի երբոր մտրդուս երևակայութիւնը մէյլը առքեայ նէ՝ կրքերն աւելի կը բռընկցընէ , ու բաղձացածը գործքով ընել կուտայ : “ Անոր համար է որ ստանան աւելի մատառը մեղքերու փորձութիւն կը բերէ մեղք . կրտէ սուրբն Բեթանարդոս , քան թէ գործքով ընելու . վասն զի գիտէ որ աս հեարքն աւելի ապահով է զմել գէշ գործքերու մէջ ձգելու , գէշ գործքերէն ունակութեան մէջ , ունակութենէ անզջութեն , և անզըզջութենէ յաւիտենական կորստեան , : Տեսանք ինչպէս վասնդաւոր են գէշ խորհուրդները , անսանք ինչպէս ամմնն ջանք ընելու է անոնց գէմ կենալու և մաքերնէս գուրս վորեալու զանոնք :

Բայց ինչպէս կըլլայ . ուրեմն ամմնն անդամ որ մաքերնիս գէշ խորհուրդ մը , սրաերնիս գէշ բաղձանք մը գալու որ ըլլայ . մեղք կը գործենք : — Եկած կիրակի եկէք , ատոր պատասխանը կառնէք . կը բացարեմ ձեզի երբ մեղք կըլլան չար խորհուրդներն , երբ չեն ըլլար . ու գեռ քանի մը բան ալ ունիմ ըտելու ասրուան բացատրած պատուիրանքին վրայ , անոնք ալ կը զուրցեմ :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԿԴ .

Նորէն նոյն բանին վրայ , և այս պահած պառը պարուիրանէրուն մենասթիւնը վերջաբանաթիւնը :

“ Մի ցանկար կնոջ ընկերի քո , և մի ամենայնի որ նորա է , , :

Երկու եռքի պատուիրանքներուն վրայ անցած կիրակի խել մը բան ըսի , մնացածն աս օրուան ձգելով : Ըսի որ ած առ երկու պատուիրանքներովը կը հրաման մեր սրտին բաղձանքները չափաւորել , անկարդ բաղձանքներ չունենալ , զգայական և ուրիշ աշխարհի բաներու սրաերնիս չիկացնել : Ըսի որ ասոնցմով կար .

գիշեւ ած մոքով եղած մեղքերն ալ, այսինքն չէ թէ
միայն մաքրութեան դէմեզող անպարկեշա խորհուրդ-
ներն , այլ նաև ամմեն տեսակ մեղքի խորհուրդները :
Ըսի որ գէշ խորհուրդներով մէկը չէ թէ միայն կրծայ
մեղանչել, այլ և մահացաւ մեղք գործել . չէ թէ միայն
բաղձալով, այլ նաև ախորժելով անկարգ բաներն .
ուստի միայն մոքով եղած մեղքերու համար ալ մէկը
կրծայ դժոխք երթալ : Ըսի ալ որ ինչպէս պէտք է
դժուշանանք չար խորհուրդներէն . “ Զի ՚ի սրտէ ե .
լանեն խորհուրդք չարք,, . Վասն զի մտաւոր մեղքերը
հառարակօրէն աւելի ծանր կերպով կը վիրաւորեն մեր
հոգին , ու գործքով եղած մեղքերէն աւելի վատնդա-
ւոր են : Աւելի ծանր կերպով կը վիրաւորէն , վասն զի
մոքով թէ ամմեն տեսատկ և թէ շաա աւելի մեղք կրծայ
գործել մէկը քան թէ իրօք . աւելի վատնդաւոր ալ են ,
վասն զի աւելի դժուարին է որ մեկն անոնցմէ ետ կե-
նայ և զինքը շիտկէ :

Բայց Բնչպէս կը լլայ , ուրեմն ամմեն անդամ որ
մաքերնիս գէշ խորհուրդ մը գայ , սրտերնիս գէշ բազ-
ձանք մը կամ անկարգ բանի մը վկայ ախորժ գալու ըլ-
լայ նէ , մեղք կը գործնէնք :

Վայ էր մեղի , թէ որ ատանկ ըլլար նէ , ամմենքս
ալ կը դատապարտուէինք : Ո՞վ կայ աշխըրքիս վկայ ,
կըսէ սուրբ Օգոստինոս , որ կարենայ արգիլէլ միա-
քը գէշ խորհուրդներ դալը . սուրբերուն միտքն ալ
ամմեն գէշ խորհուրդ կուգար , թէ հաւատոյ յուսոյ
սիրոյ գէմ , թէ այ և թէ եղայրսիրութեան գէմ , և
թէ մարմնական անկարգ խորհուրդներ : Սուրբ Բենե-
դիկաս ատանկ անմաքուր խորհուրդներու և անկարգ
դացմունքներուն յաղթելու համար , փշերու մեջ
ձգեց զինքը . սուրբ Բենենարդոս ալ անպարկեշտ երեա-
կայութիւններէ իր վրան բռընկած կրակը մարելու
համար , ինքը զինքը սառած ջրի մեջ ձգեց : Պօղոս ա-
ռատքեալն ալ որ անօթ ընտրութեան էր . ան որ աշ-
խըրքիս կէսը քրիստոնեայ ըրաւ , ինքն ալ աս գէշ խոր-
հուրդներէն աս գէշ բաղձանքներէն կը նեզէր , ու զը
դանդտէր իր զգայական անկարգ յօժարութիւններուն
վկայ՝ որ զինքը մեղքի մէջ ձգել կուզէին . “ Տեսանեմ
այլ օրէնս յանդամն իմ , զինեալ հակառակ օրինակ
մտաց իմոց . և գերեալ զիս օրինքն մեղաց , . (Հա . Է .

23.) Աւոսի այ կը գիմեր կազմշնք կը պազառաէր որ պին.
քը խաղանէ ան գէշ գործութիւններէն . ան գէշ երես.
կայութիւններէն : Բայց գիտեք ինչ պատաժանեց իրեն
ած . Համբերէ ըստ . իմ գոնութիւնու իմ շնորհք գե.
զի հերիք է որ մեղքի մէջ չկյանա . “ Երիցս անդամ
աղացնչք զանր զի ’ի բաց արտացէ յինէն . և ասէ ցիս .
շատ են քեզ շնորհք իմ , . (թ . Կունի . Ժը . 9 .) Ըստ
է որ մարդուս մոլոքն գէշ խարհուրդներ անցնից , մըս.
քին մէջ ուշանալն ալ . գէշ զգացմունքներ՝ անկարգ
շարժմունքներ ունենալն ալ . ինքիրենուն մեղք չձն .
ան տաենը միայն մեղք կը լլան երբոր կամքերնիս անոնց
հետ մէկ կը լլայ : Այսան զի ամենն մեղք , ինչպէս սուրբ
Օդոստինոս կըսէ , կամբով միայն կը լլայ . անանկ որ
առանց կամաց մեղք չի կրնար ըլլալ , :

Աս բանս աղէկ հասկընալու համար՝ պէտք է գիտալ
որ գէշ խորհուրդ մը մահացու մեղք ըլլալու իրեք բան
հարկաւոր է . այսինքն ծանր նիւթ , խելքը կատարեալ
վրան ըլլալն , ու հաւանութիւն : Գէշ խորհուրդի գը
նիւթն ան տաենը ծանր կըստի . երբոր մահաւափ
մեղք կը լլայ թէ . որ մէկն ան բանը գործքով ընելու ըլ.
լայ նէ . ինչպէս են մարմնական մեղքները . վասն զի ամ.
մին բարոյականներուն տավճեն ստոյդ է և տարածոյս
չի վերցնինք որ մարմնական մեղքներուն նիւթը թէնէն
չի կրնար ըլլալ . Մարդուս խելքը վրան ըլլալն ան է որ
կը ճանչնայ ըրածը կամ մտած ածը , այսինքն գիտէ և
կիմանայ ինչ ընելն , ուստի խելքը վրան ըլլալը կերպ
կերպ կը լլայ . կատարեալ կը լլայ . երբոր մէկը բաշորո.
վին կը ճանչնայ գիտէ և կիմանայ ինչ է ըրածն ու մտա.
ծածը . անկատար կը լլայ . երբոր մէկն աղէկ մը շիմա.
նար ըրածն , ինչպէս երբոր մէկը կէս քուն կէս արթուն
է , կամ միտքը զբաղած կամ ատկնուկայ եղած է . ան
տաենը ստոյդ է որ մահաւափի մեղք չէ ըրածը , ներկի
է : Խելքը վրան ըլլալը մէրկն ալ կը լլայ ներդրդու.
թէամբ կամ զօրութեամբ . ներդործութեամբն ան է
որ մարդս մէկ բան մը մտածելու կամ ընելու տառն գի.
տէ և կիմանայ ինչ բան կը մտած է կամ ինչ բան կընէ .
իսկ զօրութեամբն ան է երբոր մէկն ըրածը կամ մտա.
ծածը շիմանար , բայց շիմանալուն յանցանքն իրենն է
որ կամք պատճառ տուած է շիմանալուն : ինչպէս
մէկն որ ունակութիւն ըրած է իրեն մեղք մը ընելու .

առանց իմանալու հընէ ան մեղքը . զիտէ որ ոս գէշ ռաւակութիւնն ունի . և հոգը չէ զինքը շիտկելու , ու նակութիւնը մէկդի ձգելու . առանկ եղողը թէ և առանց իմանալու ընէ մեղքը մոցով կամ գործքով . միշտ յանցաւոր է . վասն զի թէ և ներգործութեամբ խելքը մրան չէ , բայց զրութեամբ վասն եղած կը սեպուի . որովհեաւ ըրտածը շիմանալուն պատճառն ինքն է . իր կամքն է որ շիմանար : Առանկ ալ ով որ զինքն առանց օրինաւոր պատճառի մը մերժաւոր վասնդի մէջ կը գնէ՝ անողարկիշաւ բաներ կարգալով կամ խօսելով . թէ որ անոնցմով երեսկայութիւնը տաքնայ և առանց իմանալու մեղք մը գործէ նէ , յանցանքն իրենն է . վասն զի թէ և ներգործութեամբ խելքը վասն չէ . բայց զրութեամբ վասն եղած կը սեպուի , և այսըափը հերիք է զինքն յանցաւոր ընելու ան մեծ կանոնին համար որ՝ ով որ մէկ բանին պատճառը կուզէ , անկէց առաջ եկած գործքն ալ ուղած կը սեպուի : Կմանապէս յանցաւոր են անոնք ալ որ յազմելի տղիտութեամբ մեղք կը գործէն , այսինքն չեն ուղեր սորվիլ իրենց պէտք եղած բաներն որ պարտիան են սորվելու . վասն զի թէ և չեն իմանար ըրտանին , թէ և չեն դիտեր որ մեղք կը նենն . բայց գիտիանալուն պատճառն իրենք են որ չեն սորվիր իրենց պարտը : Ա՛ն բանիներ կը դանուին աս մեղքին մէջ՝ քրիստոնէական վարդապետութիւն լսելու շիտալնուն համար . վասն զի առանց ասոր անկարելի է որ քրիստոնեայ իր ամմեն պարտը դիտեայ :

Բայց մարդուս խելքը վասն ըլլալն ալ հերիք չէ մեղք ընելու համար , պէտք է որ հաւանութիւն ալ տուած ըլլայ . վասն զի ինչպէս անցած կիրակի ըսի սուրբ Օ. գոստինոսին խօսքը , “ կամքն է աղէկն աղէկ՝ գէշը գէշ ընողը , : Աս մեր կամքին հաւանութիւնն ան է՝ երբոք ներտուանց կը հաւանիք մտցերնիս եկած գէշբանին , կուզենք ու կը բազմանք , կամ գնէ կախորժինք ան բանին մրայ մասնելը : Աս հաւանութիւնն ալ կրնայ ըլլալ կատարեալ կամ անկատար , գրական կամ բացառական , ուզզակի կամ անուզզակի , բացարձակ կամ թէական , գործունեայ կամ անգործունեայ : Աս խօսքերն ալ գուք չէք հասկընար , բայց մեկնութենէս կիմանաց : Կատարեալ հաւանութիւնն է , երբոք մէկը բոլորը . մին խելքը վասն ըլլալով կը հաւանի . իոն անկատարը .

Երբոր մէկուն խելքը կառարեալ գրան շըլլալով կը հաւանի :

Դրական հաւանութիւնն է , երբոր մէկն իրաք բանի մը կը հաւանի , միտքն եկած գէշ բանն իրօք կընդունի . իսկ բացասականն է , երբոր ոչ կը հաւանի և ոչ գուրս կը ձգէ . ոչ կրնդունի և ոչ կը վաշնաէ , ոչ չէ և հայսելուն մէջը կը կենայ կը մասծէ :

Բացարձակ հաւանութիւնն է երբոր մէկը ժիշտակ կը հաւանի միտքն եկած գէշ բանին . իսկ թէականն է , երբոր կը հաւանի իրաւ՝ բայց թէութեամբ , այսինքն եթէ որ մեղք չէ նէ : ինչպէս թէ որ մէկը մասծէ և մոքէն ըսէ որ եթէ այսօր պահք շըլլար նէ՝ միս կուաեէի . իրաւ կը հաւանի միս ուաելու բազմանքին՝ բայց առ թէութեամբ որ եթէ պահք շըլլար , եթէ մեղք շըլլար նէ . ուստի չի մեղանչէր . վասն զի դրած թէութիւնն իր բաղանքին գէշութիւնը բոլորովին՝ կը վերցնէ : Բայց թէ որ դրած թէութիւնը բազմանքին գէշութիւնը բոլորովին շիվերցընէ նէ , միշտ մեղք կըլլայ հաւանիք . ինչպէս թէ որ մէկը բազմայ և ըսէ սրտանց . եթէ եղ բայրս շըլլար նէ՝ կըսպաննէի զինքը . վասն զի մարդար պանութիւնը միշտ մեղք է , թէ և եղանայրը շըլլայ սպան նամը :

Ուզզակի հաւանութիւնն է , երբոր մէկը միտքն ե կած գէշ բանը կուզէ և կը հաւանի . զոր օրինակ միտքը կուգայ մէկէն իր ովը հանել , ու պատահ կուզէ և կը բազմայ հանել : իսկ անուղղակի կըլլայ . երբոր մէկն ան բանը չուզեր՝ բայց ան բանին պատճառ կուտայ . զոր օրինակ մէկը չուզեր անկարգ զգացմունքներ ունենալ , բայց տեպարկեշտ խօսքեր մարկ կընէ կամք , պիզն գրքեր կը կարգայ , և անոնցմով պատճառ կուտայ իր անկարգ զգացմունքներուն . ասիկայ արարակայ շիկայ որ կը մեղանչէ , վասն զի ով որ մէկ բանին պատճառը կուզէ՝ անկէց առաջ եկած դործքն ալ ուզած կըլլայ :

Գործունեայ հաւանութիւնն ան է որ մէկը չէ թէ միայն կը հաւանի միտքն եկած գէշ բանին , բայց նաև կուզէ և կորոշէ ընել . թէ և շիյտջողի ընելը . իսկ անգործունեայ հաւանութիւնն է , երբոր մէկը գէշ բանի մը կը հաւանի , բայց կամք չունենար ընելու ան բանը , միայն կախորժի և ախորժանօք մոքին մէջը կը պաշաճնէ : Այս ախորժը միայն հերիք է մէկէն մեղք ըլլալու .

վասն զի անկարելի է որ մէկը կամք ու խելքը գրան
ըլլալով այ դէմ եղած բանին հաւնի , և մեղք չըլլայ
ըրտծը : Ուստի աս մեղքէն խալքսելու համար , այսինքն
գէշ խորհուրդները մաքերնուս մէջն ախորժելով ու-
շացնելէն , պէտք է որ մէկն այ դիմենք , մաքերնէս
հեռացնելու ջանանք զանոնք , և ուրիշ բաներ մտա-
ծենք :

Ուրեմն գէշ դործք մը կամ գէշ խորհուրդ մը իրաւ-
չնէ մեղք ըլլալու համար . մարդուս խելքը վրան ըլ-
լալէն ՚ի զատ՝ կամացը հաւանութիւնն ալ պէտք է . և
աս հաւանութիւնը հարկ չիկայ որ դրական ուղղակի և
դործունեայ ըլլայ . հերիք է բացասական անուղղակի
և անգործունեայ հաւանութիւնը : Խօսք հասկընալու
համար . մէկը գէշ բանի մը վրայ մտածելով կախորժի ,
թէ և միտք չունենայ ընելու ան բանը՝ մեղք է . վասն
զի անգործունեայ հաւանութիւնը տուած է . ուրիշ
մըն ալ նայուածքով ու խօսակցութեամբ և անպար-
կեշ դրբեր կարգալով պատճառ կուտայ միոքը գէշ
խորհուրդներ դալու . անկարգ ախորժ զգալու , թէ և
ինքը չի հաւանի՝ մեղք է ըրածը , վասն զի զօրութեամբ
հաւանութիւնը տուած է՝ պատճառ աալով : Բայց թէ
որ անկարգ խորհուրդներն և ախորժը զգալուն պէս՝
դէմ կենայ անոնց ու ջանայ արգելուկ ու գուրս ձգել
մոքէն , ան առենը ներելի մեղք միայն կըլլայ . վասն զի
բարոյականներուն վմիռն է որ նաև անկարգ զգաց-
մունքներն երբոք անուղղակի հաւանութենէ միայն ա-
ռաջ եկած են , ու վատնդ չիկայ ոչ դրական հաւանու-
թեան և ոչ ուրիշ հեռականաց . ներելի մեղք են միայն :
Այսանի ալ թէ որ մէկը կիմանայ որ կախորժի միտքն
եկած գէշ խորհրդէ մը , և ոչ կը հաւանի , ոչ ալ չի
հաւանիր անոր . բայց չի ալ ջանար զսպել իր ախորժն
ու մոքէն դուրս ընել չար խորհուրդը , հա ու չէ ըսե-
լուն մէջը կը կենայ , բարոյականներուն շատը կըսեն որ
կը մեղանէլ , վասն զի բացասական հաւանութիւն կու-
տայ . ու սուրբ Օգոստինոսն ու սուրբ Ագուինացին կը-
սեն որ առանկ անհոգ կենալով առանց զսպելու իր
անկարգ ախորժանքն որ կրնար ու պարտըկան էր զսպել .
յայտնի է որ կուզէ և բաւական հաւանութիւն կուտայ
անոր : Այս ամմեն ըստներս աղէկ հասկընալէն ետքը՝
գանք հիմայ դործնականին , ու տեսնենք որ գէշ խոր-

հուրդ գեշ բազմանք գեշ ախորժ ունենալը երբ մղյ
եղցաւ . երբ չըլլար :

Ինչ գեշ խորհուրդներ կուզեն նէ թող դան մոքեր-
նիս , թող ամմեն կերպ անկարդ բազմանք և ախորժ
գայ սրտերնուս . թէ որ մենք անոնց չենք հաւանիր .
թէ որ աեղի չենք տար , թէ որ խմացածնուս պէս՝
սրտերնէս չեմ ուզեր կրսենք , զմեզ այ կը յանձնենք .
ու մոքերնիս ուրիշ աեղ կը գարձնենք , չե թէ մոյն
մղյ չըլլար , այ մեծ արդիւնք կը վաստվինք այ առ-
ջին , մեծ յաղթանակ կումենանք : Ռւրեմ աղէն ուշ
դրէք . մոքով մղյ գործեցու համար իրեք բան պէտք
է . նախ՝ ծանր նիւթ , պյախնքն մոքերնիս եկած բանը
ծանր մղյ պէտք է ըլլայ . երկրորդ՝ խելուրնիս բաղ-
րամին վրանիս պէտք է ըլլայ , այսինքն պէտք է որ խօ-
նակը ու գիտնանք որ գեշխորհուրդ կանցնի մոքերնուս .
կամ գոնէ անցնելուն կամք պատճառ տուած ըլլանք .
Երրորդ՝ կատարեալ հաւանաւթիւն , այսինքն պէտք է
որ կամքը հաւանի միտքն եկած գեշ բանին , միր չն .
գունի բաղնայ կամ գոնէ ախորժի ան բանը : Ռւրեմ
թէ որ յանկարծ առանց պատճառ մը առջու գեշ բան
մը գայ մոքերնիս , ու նաև ուշանայ ալ առանց մը
իմանալուն և անդրագառնալուն , մղյ չէ : Թէ որ կի-
մանանք չենք իմանար՝ մէկէն գուրս ձգել կուզենք ,
չէ՝ չեմ ուզեր կրսենք , այ կը գիմնիք , տուրք ածած-
նայ կը յանձնենք զմեզ ու կրսենք . Օգնէ ինծի ուր
իմ , քեզի կապավիմիմ ուզրք ածածին . ու կը ջանանք
մոքերնիս սւրիշ բաներու տանել , ամենեին մղյ չը-
լլար . որչափ ալ գեշ զգացմունքներ ունենանք , որչափ
ալ ախորժ զցանք , մղյ չըլլար . վասն զի զցանք մղյ
չէ , հաւանիլն և ուզելն է մղյ . վասն զի մոքբնը չէ
որ կը մղանչէ . այլ կամքը . “ Ցաւ ալ կըզգաս . կը-
սէ սուրբն թեանարդոս , այ չես ուզեր զցանք , ականց
կըզգաս , : Նոյնպէս կրսեն նաև սուրբ Ծբոսափնոս և
ամմեն սուրբ հարք՝ երկիւ զած քրիստոնեաներուն պիտ
տալու համար , որոնք երկեմն մղյ չեղած տեղ՝ մղյ
կը կարծեն : թող հազարումէկ գեշխորհուրդներ գոծ
մոքերնիս . թէ որ ըստիր պէս գեմ կենանք , մղյ
չիգործելին ՚ի զատ՝ մեծ յաղթանակ և արդիւնք և
վաստվինք այ առջին : Բայց թէ որ մենք իմանաց որ
մոքէն չար խորհուրդ կանցնի , և իմանալին եռքը և

կնայ կամք կը մոռած է , մոռածելին եղին ալ կախորսի
որշափ ալ գիշ տուն ըլլայ . կամ ալ գիշ՝ կը բազմայ
մոռածած չար խորհուրդն ընելու , աարակայ չիկայ որ
մզք կը դարձէ . ու թէ որ նիւթը ծանր է նէ , ինչպէս
որ մարմառական բաներու մէջ միշտ ծանր է , ըրած մազ
քը մահացափ կըլլայ , և հերիք է յաւիտենական գու-
ապագարառութեան տակ իյնալու , կըտ սուրբն Օդոս
մինս :

Բայց աս պատճառան , այսինքն առանց մարդուս իմեւ-
քը գրան ըլլալու առանց իմանալու մզք ըլլալին որ
ըսի , երկիրդած ու բարեպաշտ մարդկանց համար միայն
կը ծառացէ , որոնք ամմեն կերպով մազքէն կըզգու-
շանան , առելի միռնել կուզեն քան թէ մազանչել , ու
տովորաբար գէշ խորհուրդներու պատճառ չեն առ
կամք : իսկ անոնք որ խզմանունին լայն է . իրենք գէ-
րենք կամք վասնչի և մերձաւոր առիթներու մէջ կը
դնեն , աշուշնեն անհերթնին ըեղուանին ու ձեռուընին չեն
ըլլապեր , գէշ խորհուրդներու և գէշ բազմանքներու
մէջ ինչուան վեցրունին թաղուած են , իրենց ունակու-
թիւն ըրեր են չար խորհուրդներու առելիք տալն և եռ
քը պատճառանք կը բերեն մողերնին վրանին չըլլայը
կամ չիմանապնին , ու կը կործեն որ մզք չեն ըրած ,
մոռաց ամենենին չի ծառայեր առ պատճառը : Ասան զի
թէ և իրաց չիմանան ու խելուընին վրանին չըլլայ ,
գլու պատճառան իրենցնին է որ մեզքէն չեն զգու-
շանար , իրենց հոգւոյն մկայ հոգ չընեին , վրանին ար-
թուն չեն կենար , ուստի թէ ներդործութեամբ չի-
մանան՝ բայց զօրութեամբ իմացած կը սեպուին , և առ
գէրիք է շրածնին մզք ըլլալու համար . վասն զի կա-
մք պատճառ կուսան գէշ խորհուրդներու՝ զիրենք
վասնորի և մերձաւոր առիթներու մէջ դնելով , վասն զի
կամք ունակութիւն ըրած են իրենց՝ չար խորհուրդ-
ներու առելիք տալն , ինչուան առանց իմանալու մզք
կը դարձեն : Ո՛հ , որչափ ցրիառնեաներ կան որ հա-
շորաւոր մզք առանց խզմանուք ընելու կը դարձեն
մողովնին , բանի առջ ալ չիդնելով , պղոփ բաներ ան-
պիշով : Պղոփ բաներ չամ . մողով եղած մզքերը , նո-
րին ըսեմ արիստնդեան սուրբ մազովնին խօսքը , ուղո-
րաբար առջի խորսանկ վերը կուսան հոգայն , ու
դորձքով եղած մզքերին առջի վասնդաւոր են : իսեզ

ողարմմլիներ, այ ատեանն ելած ատենինին պիտոր իմա-
նան՝ երբոր աշուացնուն գիմացը շարաւած տեսնեն բոլոր
ան ազանդի ու ադեղ մեղքերն որ մտքով ըրեր են . ան
ատենը պիտոր իմանան որ պէտք է եղեր մեծ բանի տեղ
գնել զանոնք . ու աեանելով անոնց ինչ սոսկալի բան
ըլլալը՝ զարհաւուին ու զիվան պիտոր, բայց անօգուտ .
վասն զի ուշ է զշալանին, ատենին դուրս է : Ուրեմն սի-
րելի որդիքս, թէ որ չենք ուզեր մտաւոր մեղքերու հա-
մար դատապարտուիլ, նոր գրքին խօսքը պահենք . “ Ա
մենայն պահպանութիւն պահեա զիրտ քո , . (Առու-
դ. 24.) այսինքն ամմեն զգուշութիւն ըրէ արտիդ՝ որ
չըլլայ թէ անկարդ բաղձանք մը ունենաս . չըլլայ թէ
չար խորհրդի մը աեզիք աաս, գէմ կեցիր անոնց . իմա-
ցածիդ պէս՝ գուրս վլացնաւ : Իսկ ատանկ ընելու համար՝
Քնի խրատը պէտք է պահենք . “ Արթուն կացէք և
յազօթս կացէք, զի մի մատնիցէք ’ի փորձութիւն , .
(Մրէ. մդ. 38.) այսինքն ամմեն զգուշութիւն ամմեն
արթութիւն ընելէն եաբէն՝ աղօթքէն ալ մի գագրիք .
խնդրեցէք միշտ այժմ որ ձեզի շնորհ քայ փորձութեց
յաղթելու . ըսէք իրեն . Տէր իմ . շնորհ քառու ինծի
որ ամմենին տեղիք ցիամցէշ խորհուրդներու : Աս-
նաւանդ մտքերնիդ չար խորհուրդներ եկած ատենը՝
մէկէն այ գիմցէք, սուրբ ածածնայ ապաւինեցէք
մասնաւորապէս երբոր պիզի խորհուրդներ կուդան
մտքերնիդ . վասն զի անանկ ատեն սրաանց իր սուրբ
անունը միայն կանչելին ալ մեզի ուժ կուայ, կըսէ նրա
բեռնարդոս :

Զգուշութենին և աղթքէն ’ի զատ՝ ջանացէք ալ որ
սաէպ խոստավանիք ու հաղորդուիք պէտէ պատրա-
տութեամբ . վասն զի աս սուրբ խորհուրդներովս կու-
այ մեզի ած շնորհք լցոյս ու ինչ փորձութեանց
յաղթելու ամմեն պէտք եղած օգնութիւնը : Ասկէց ’ի
զատ նաև հոգեուր գրքեր կարդալով, հոգեուր խրաներ
մտիկ ընելով, ջանացէք մագքերնիդ բարի խորհուրդնե-
րով առգորել, մահ, գատաստան, գժոիք և յափա-
նականութիւնը մտածելով . վասն զի ատենք մէկհատիկ
գեղ են գէշ խորհուրդները մագքերնէս. գուրս ընելու :
Ատաանան կրնայ մագքերնիս շփոթել գէշ խորհուրդ-
ներով և երեակայութիւններով, բայց չի կրնար սոփ-
պէլ որ աեղիք տանք անոնց . մէկ ւէ մը ըսելով ամմ-

նէն կը իսլբաթինք . “Վասն զի սասանան կապուած շուն մը կը նմանի , կրտէ սուրբն Բեռնարդոս , կրնայ հաջել , բայց խածնել չի կրնար՝ թէ որ մնք չուզենք խածնել առաջ զմեզ , :

Հիմայ մէկ երկու բան ալ կը մնայ որ ըսեմատաներորդ պատառիրապետին վրայ , որով կարգիլէ ած ուրիշի բանին աչք շիտնելու . “Եւ մի ամենայինի որ նորա է , : Ասով ըսել չուզեր որ մնցի պէտք եղած բաներուն տառանց ուրիշի վնաս ընելու բաղձալը՝ մնդք է . այլ միայն շափաղանց և անկարգ բաղձանքը կարգիլէ : Ասզումոն իմաստունն ալ չէր ուզեր որ աղքատ ու կարօտ ըլլայ , բայց և ոչ շատ հարստութեան կը բաղձար , այլ միայն ապրելու համար հարկաւոր եղածին . “Մեծութիւն և տնան կութիւն մի տար ինձ , այլ կշուտա ինձ զարժանն բաւականութեամբ , . (Աստի . շ . 8 .) Աստուծոյ արդիւթիւնն ան անցադ բաղձանքն է որ շատերն ունին հարցաանալու , որ ամենեին չեն կշանար , որչտփ ունենան՝ աւելի կը բաղձան . վասն զի սասանկ բաղձանքները մարդուս միաքն անանի գերի կը նեն որ ամենեին ոչ հոգին կը մտածէ , ոչ իր յաւիտենական վրդկութիւնը , չեն թողուր որ այ պատուիրանքները պահէ . ուստի կամաց հարստութիւնը կը լլայ իր ածն , ան միայն կը մտածէ . իր ամենն հոգն ու ջանքն անօր համար կը նէ , իբրև թէ իր վերջին վախճանն ան ըլլար : Ասանկով սատանային լարած որոգայթին մէջ կիյնայ , կրտէ Պօղոս առաքեալն , այսինքն յաւիտենական կորսուեան մէջ , վասն զի միշտ մահուցափ մնդքի մէջ կապրի . “Իսկ որք կամինն մեծանալ , անկանին 'ի փորձութիւն և յորոգայթ սատանայի , և 'ի բազում ցանկութիւնս միաս և վատառկարս , որք ընկղմն զմարդիկ 'ի սատան կումն և 'ի կորուստ , . (Թ . 81մ . շ . 9 .) Մէյսէն ալ այ արդիւթիւնն ան է որ ուրիշի վնաս ցըլլայ մեր բաղձանքէն , այսինքն չուզենք անիրաւութեամբ հարստանալ , գողնալով յափշտակելով ուրիշը խաբելով անիրաւ վաշին պահանջելով , և ան ամենն կերպերովք՝ որոնց վրայ խօսեցայ և մէններորդ պատուիրանքը բացատրելու ատենս : Վասն զի սասանկ ընողները , թէ և չիկընան ալ նէ միշտ ուզածնին ձեռք ձգել , բայց հոգինին հազարումէկ չար բաղձանքներու մէջ կը նկղմն , ինչուան յաւիտենական կորսուեան մէջ կիյնան . “Որք ընկղմն զմարդիկ 'ի սատակամն և 'ի կորուստ , :

Աստուծոյ օգնականութեամբը ըլլնցաւցինք . միքել
որդիքս . իր տապը պատուիրանկներուն բացարութել .
բայց ասիկայ ձեր հոգւոյն օգտակար ըլլաղու համար՝
կը յորդորեմ զձեղ . Յոփի սիրոյն համար ըլլայ՝ մոքեր .
նիդ պահեցեք ինչ որ ամմեն մէկ պատուիրանկը բացա
արելու ատեն ըստ ձեզն . վասն զի չեմ դիտեր որ մէյ .
մըն ալ կրնամն նորէն բացատրել , ու նորէն նոյն բա-
ներն ըսել : Յիշեցեք մանաւանդ ինչ որ 'ի սկզբան ըստ .
տասը պատուիրանկները բացատրելու սկսոծ տաեն .
այսինքն թէ որ աս պատուիրանկները պահելու ըլլոց
նէ , ած ձեզի իր ամմեն օրհնութիւնները կուտայ . իսկ
թէ որ ժխտահեք , ամմեն անէծք կը խրէն վրանիդ . “Ե-
թէ լսելով լուիցին ձայնի տեառն այ քոյ , եկեսցեն 'ի
վերայ քո ամենայն օրհնութիւնքս այսոքիկ : . . . Եւ ե-
թէ ոչ լուիցես ձայնի տեառն այ քոյ . պահել և առ-
նել զամենայն պատուիրանս նորա զոր ես պատուիրեմ
քեզ այսօր . եկեսցեն 'ի վերայ քո անէծքս այսոքիկ և
հասցեն քեզ , . (Ք . Օքին . իշ . 1 . 15 .) Լստուած ոսոյ
որ իր սուրբ պատուիրանկները պահելով ամմենիդ ալ
իր օրհնութեանն արժանի ըլլոց աշխըդիս կը այ ալ , և
անդին ալ յաւիտեան :

ՑԱՆԿ

Ճ. 1.	Առաջակային օրինաց վրայ ընդհանուրագես	5
Ճ. 2.	Արտածոյ, օրինաց Բնէ Ռէ-Շին և Բնէ Գերազանց բան ըլլուլը	17
Ճ. 3.	Արտածոյ, և աշխարհին օրինացներան Ավելին առաքերաննեմանը	28
Ճ. 4.	Արտածոյ, առաջին պատուիրանեին վրայ, . . . և ածուացանաթիւն	39
Ճ. 5.	Արտածոյպացաննեման պարագաց ու գիտագիւնեա- կան իրթաննեան վրայ,	50
Ճ. 6.	Երւշաբի ասաբերը յարգեւու, և անոց բարե- կառանիւնանը ինդրեւու վրայ,	60
Ճ. 7.	Սրբոց մասաններան ու պարիներան, ար- գութեանը վրայ,	72
Ճ. 8.	Արտածոյպացաննեման դեմ մեղսերան վրայ, որուց առջինն է հայկականնեան	83
Ճ. 9.	Արտածոյ իշցիւլու, որբազնաթամեսն ու մ- մնախաննեան վրայ,	91
Ճ. 10.	Արեւրդապացաննեման վրայ,	102
Ճ. 11.	Արտածոյ, Երիսորդ պատուիրանեին վրայ,	112
Ճ. 12.	Նշանակ երբում ընելու, աւեժափ և լուրամալ- բառնեան վրայ,	122
Ճ. 13.	Ուխոց ընելու վրայ,	130
Ճ. 14.	Արտածոյ, Երրորդ պատուիրանեին վրայ, . այ- նին քանի որ ծառացանան գործու ընելու	139
Ճ. 15.	Նորին նոյն բանին վրայ,	147
Ճ. 16.	Բարեպացանան գործուերան վրայ,	153
Ճ. 17.	Եւենելիները յարգեւու վրայ,	162
Ճ. 18.	Նորին նոյն բանին վրայ,	170
Ճ. 19.	Արտածոյ լորրորդ պատուիրանեին, ու Անձե- րան հնազանդաննեան ընելու պարագերա- վրայ,	177

Ճ. 18.	Ծննդաց յարգութեան , սիրոյ և հառակարա .	
	Բետն վրայ	187
Ճ. 19.	Նորէն նոյն բանին վրայ	197
Ճ. 20.	Ծննդաց իրէնց զա-կըներան վրայ ամեցած	
	Պարտը , սո որպէտ հարիսաւոր է որ բարի իւր .	
	Բառինա քան իրէնց	207
Ճ. 21.	Ծննդաց պարտը իսկառ-թիւնը զա-կընին պարիսաց	
	աղէն իւթէլու	218
Ճ. 22.	Ծննդաց պարտը իսկառ-թիւնը զա-կընին իւրագէ .	
	Սու և յանդիմանելու	230
Ճ. 23.	Ծննդաց պարտը իսկառ-թիւնը զա-կըներան վի .	
	Տախ որոշելու և վրանին զա-կառ-թիւն ընելու .	240
Ճ. 24.	Ծննդաց պարտը իսկառ-թիւնը զա-կըներան բարի	
	օրինակ քալու	248
Ճ. 25.	Ծննդանէրան իրէնց պիրուն ամեցած պարտը .	258
Ճ. 26.	Ցէրէրան իրէնց ծառայից ամեցած պարտը .	271
Ճ. 27.	Ասուսձոյ հինգէրորդ պարտահրանտին վրայ .	283
Ճ. 28.	Հոգեոր Խորտակառանիւն վրայ , որ է գոյ .	
	Ասկո-թիւն քալը	294
Ճ. 29.	Կրտս-ուախան Գոյթակը-թիւն վրայ	306
Ճ. 30.	Վէցերորդ պարտահրանտին վրայ , բոլովահա .	
	Բետն դէմ	315
Ճ. 31.	Ինչ իւրուն անհամեսքութեան մեջերին պէտք	
	է ժախէլ , սո նախ ացի պէտքանիւն վրայ .	327
Ճ. 32.	Անդարիւց խոսակցութիւններին և անմատուր	
	խօսերին զա-կառ-շալու վրայ	336
Ճ. 33.	Չսիւազնց սո-պէտ խմէլն , թոյւ սո դատորի	
	իւսնտ մացնելին , սո վրանդամը դուշներէն	
	զա-կառ-շալու վրայ	345
Ճ. 34.	Ցորանէա անիսոն ընդուռանիւն սո զզութան .	
	իս ըսու-ած սիրոյ վրայ	355
Ճ. 35.	Պար բառելու վրայ	366
Ճ. 36.	Նորէն նոյն բանին վրայ	375
Ճ. 37.	Թատրոններու և խորակիրքութեան վրայ . . .	385
Ճ. 38.	Բազմահանութեան դէմ ինչ դէմ պիտի ընեն .	394
Ճ. 39.	Եսոնէրորդ պարտահրանտին վրայ	403
Ճ. 40.	Արժարուերու և գեղացիներու ըրած գողոսթեանը	
	վրայ	411
Ճ. 41.	Խել ճը աորին պէտուի աբու-էսպա-օբներան ըրած	
	գողոսթեանը վրայ	419

ՃԵԿ .	Առաջարկութիւն մէջ եղած գողութիւններուն վրայ	426
ՃԵԴ .	Վաշլիս առնելու վրայ	434
ՃԵԾ .	Ուրիշն ըստ ընելու վրայ	442
ՃԵԶ .	Պարբռերնին լիվարազներուն ըրած անիբառներն վետեց վրայ	450
ՃԵՒ .	Խաչ խաղալու վրայ	457
ՃԵԸ .	Հարացյանունդ ընելու վրայ	463
ՃԵԹ .	Ի՞նչ բանով աղօդ իրայ ըլլալ մարդու հարգութիւններն ընելին և ինչպէս պէտք է հարացյանունդ ընել	471
ՃԵՒ .	Արգութայ սեներորդ պատուիրանտը, “Ո՞ք սուր վայելք ունիերէ ուսմիշ ու ու ունասի ունասի սուերու վրայ	480
ՃԵՅ .	Երերինի խոստերու, չնասակար սուերու և սուր վայաստեւան վրայ	487
ՃԵՐ .	Շոշափոքթանթեռն վրայ	496
ՃԵԴ .	Իններորդ սու պառներորդ պատուիրանտներուն վրայ, այսինքն լոր խորհուրդներու և գեշ բաշ յանտներու դեմ	504
ՃԵԴ .	Նորին նոյն բանին վրայ, և այ քառած պառը պատուիրանտներուն մինասթեաց վերջաբանութեց	512

This book should be returned to
the Library on or before the last date
stamped below.

A fine is incurred by retaining it
beyond the specified time.

Please return promptly.

